



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

B 1,170,739



1967



ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ

ԲԱՌԱՐԱՆ


ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒՓԻՒՆ

ՏՆ. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԲԱՀԱՆԱՅԻ ՀԻՒՆԲԵԱՐՊԵՅԷՆՏԵԱՆ

ՊՍԱԿԵՅՈՒ, ԽԱՀԱԿ ՄԵՍՐՈՎՊԵԱՆ ՄՐՅԱՆԱԿԱՐ

معارف نظارت - المجلد سنه رخصته طبع اولشدر



Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

1894

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

G. 21

ELC 20

W. 21

F. 21

GRAD
EREN
6372
02/20/99

Ա.Ռ.

ՂՍԵՄԱՇՈՒՔ ԵՒ ԱՋՆՈՒԱՋԱՐԾ

ՀՐԱՋԱՏՍ

ՄԱԹՈՒՍ ԵՒ ԱԲԻԿ ՈՒՆՃԵԱՆ

ՉԾՆ

ՄԵԾԻ ՀԱՄԱԳՐԱՆՈՅ ԵՒ ԱՆԿՅՂԾ ՅԱՐԳԱՆՈՅ

Ի ՅԻՇԱՏԱԿ

ԲԱՐԵՊԱՇՏԻԿ ԵՒ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ ՄՆՈՂԱՅ ԻՐԵԱՆՑ

ԿԱՐԱՊԵՏԻ ԵՒ ԹԱԳՈՒՀԻՈՅ ՈՒՆՃԵԱՆ

Յրահաճո՞րհ մեր նախնեաց զոյգ աւանդներն պանծալի .
Հայ Եկեղեցին եւ Լեզուն հայաբարբառ, ժամանակին մերկածուփ
կոհակներէն ազատ, ցարդ կացին եւ մնացին հաստատուն,
առնելով սակաւ նոր զօրութիւն: Այդ զօրութիւն կուզար բա-
րեպատ եւ ուսումնասէր ոգիներէ, որք ամէն ժամանակի մէջ
սիրայօժար սասար եղան մեր Կրօնին եւ Դպրութեան: Ուսի,
վսեմաւաճ Տեաբ, քաջ գիտնալով որ միաբուժ կը կցորդէի ի
Ձեզ բարեպատութեան եւ ուսումնասիրութեան ոգիներն, կը
համարձակիմ ներկայ աշխատասիրութիւնս, արդիւնք երեսնամ-
եայ սնուրեանց, ձօնել Ձեզ եւ Ձեօք խնկելի յիշատակաց Ձեր
բարեպատ եւ քաջատնտիկ ծնողաց, որ կըցած են վառել ի
Ձեզ այն երկնասլաց նուրբ որով յաւէս երկրպագու էք սրբա-
զան խորաններու եւ կանգնիչ՝ սրբազան կամարներու:

Ընդունեցէ՛ք, հոյակապ Տեաբ, իմ ջերմ մաղբաններս եւ
ծերունական օրհնութիւններս Ձեր բարեբասիկ երկարակեցու-
րեան համար ի պարծանս հայ Եկեղեցւոյ եւ ի զարգացումն
հայ Դպրութեան:

Տ. ՅԱԿ. ՔԼԵՆ. ՀԻՒՆՔԵԱՐՊԵՏԻՍԷՆՏԵՆ



Պ Ա Տ Ճ Է Ն

Ա.Ռ. ԱՐԺԱՆԱՊԱՏԻԻ ՀԱՅՐ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

Տէր,

Ընկալայ Ձեր համակն, որով կը խնդրէք յինէն զիմ կարծիս մեր պատուական ծերունի Քահանային եւ բարեկամին Տ. Յովնանու Հիւնքեարպէյէնտեան համբաւեալ աշխատութեան վրայ, այն է Հայերէն Ատուգարանական Բառարանին:

Գործն է, ինչպէս գիտէք, Բանասիրական, կամ մանաւանդ Լեզուագիտական (linguistique), արդիւնք բազմամեայ աշխատութեան, ոչ առանց հմտութեան Հայերէնի, եւ մերոյն հետ յարաբերութիւն ունեցող լեզուաց ինչ, որպիսիք են հին Յունարէն եւ Պարսկերէն:

Գործն ըստ կարեւորութեան ետ չմնար ըստ իս քան զգործն հանգուցեալ Հայ լեզուագիտին Հ. Սերոյբէի Տէրվիչեան, ծանօթ՝ Հնդեւրոպական մայր լեզու անուամբ: Հիւնքեարպէյէնտեան Տէր Հօր ստուգաբանութեանց շատերն են յայտնապէս ծնունդ Պարսիկ եւ Յոյն բառերու, զորս կորով մտաց խորատես հեղինակին գիտած է զարմանալի ճշգրտութեամբ: Կան արգարեւ ստուգաբանութիւններ որ կը թուին բռնի, ինչպէս ստուգաբանութիւն պատարագ բառին, սակայն եւ այնք չեն առանց հաւանականութեան, կուտան առիթ նոր քննութեանց, եւ կըրնան ընդունուիլ իբրեւ մօտ ի ճշմարտութիւն, մինչեւ որ նոր գիտողութիւնք ցուցնեն ճշգրտոյնը:

Գիտեմ թէ Տէր Հօրը ստուգաբանութիւններէն ոչ սակաւք գիտի կրին հակառակութիւն լեզուագէտներէ, եւ թերեւս յիրաւի, բայց այս հնուազեցուների գործին կարեւորութիւնը: Ես վործով կը վկայեմ թէ շատ լոյս առած եմ Հիւնքեարպէյէնտեանի Բառարանէն: Այն Բառարանէն գիտեմ թէ մեր Հայերէն բառն պատար, է չորքոտանի, Պրս.

քայլ, ոսն եւ չար, չորս բառերէն, եւ թէ՛ նոյն բառն է ուրիշ ձեւով մեր սյախրեկն, այսինքն՝ արջառ կամ ոչխար, զոր նախնիք մեր կը գործածեն փոխանակ գրամոց եւս (Ոսկ. Մատթ.) եւ պատճառ այն է որ ի հնուին գրամք, այսինքն բեկորք արծաթոյ կամ պղնձոյ, ունէին գրոյն արջառոց կամ ոչխարի (Գլուխ Մննդ. 14. 19), կը թողում ուրիշ բազում դիտողութիւններ ի նպատ, բաւական լիցի միայն ասիլ թէ Ստուգաբանական Բառարանն Հիւնքիարպէյնտեան Քաճանային մեր լեզուէն շատ բառեր կը լուսաւորէ ըստ ծագման եւ կազմութեան համեմատութեամբ քոյր լեզուաց Պարսկին եւ Յայնին։ Այսպիսի դժուարին գործի ձեռնարկութիւնը խճրճել, եթէ գտնուին խճրճողներ, չընուագիցուներ գործին յարգը։ Ուստի ես կը նաւատամ թէ Պատուական Մանածողովն Իզմիրեանց կտակի, այս բազմալատտակ գործին ի լոյս ընծայման նպատակով կարեւոր ծառայութիւն կը մատուցանէ մեր չքնաղ լեզուին ուսման եւ հայ լեզուագիտաց կ'ընծայէ ատիթ նոր նոր դիտողութեանց եւ գիտնարար գննութեանց։

Մատուցանելով խորին յարգութիւնս միանպամայն շնորհակալութիւն վան բարերար գիտաւորութեան Պատուական Մանածողովին, կը մնամ

ԽՈՆԱԼԸ ՅԱՌԱՅ

Կ. Պոլիս Քերս, 18/6 Յունիս 1893

Ա. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ



ՅԱՌԱՋԱԲԱՆ

Սուգաբանական բառաբանքն որ կ'ընծայուի ի լոյս՝ արդիւնք է բազմամեայ երկար եւ մտնր բնութեան : Սուգաբանութեան , Յունարէն բանիւ *էդիստոլոյա* , նպատակն է ցուցնել բառերու ծագումը : Ճիշդ այս նպատակաւ պատրաստուած է այս գործը : Ինչպէս յայտնի է մասնէն , հեղինակն կը ջանայ այս աշխատութեան մէջ ցուցնել Հայերէն բառերէն շատերուն եւ կարեւորներուն բուններն զորս կը գտնէ ընդհանրապէս Պարսկերէնի եւ Յունարէնի մէջ . եւ այսպէս լինել հարկ էր նայելով այս երկու լեզուաց ամբառ հնութեան եւ կանուխ կազմութեան , եւ այն դարաւոր յարաբերութեան զոր ունեցած է Արարտեան ազգն ի վաղուց այս երկու դրացի ազգաց հետ : Փոխառութիւններն զորս կը ցուցնէ հեղինակն այս երկու լեզուներէն , ոչ միայն այն բառերու մասին է որ իբրեւ արուեստական անուններ առնուած են ի հարկի , եւ են շատ սակաւ բունով եւ յայտնի , ինչպէս՝ երեւ , եկեղեցի , պէտ , դրամ , դրիին , աղամանդ , անդրի , Յունարէնէ . դեւ , հրեշտակ , դժոխք , դեն , Պարսկերէնէ , այլեւ այնպիսի բառերու որոց նըմանութիւնն հազիւ թէ կը նմանուի առանց մասնաւոր ուշադրութեան , եւ ասոնք բազում են բունով :

Հեղինակին կարգը կամ դրութիւնն այս է այս գործին մէջ : Իւրաքանչիւր արմատ կամ բուն կը բաժնէ յաջորդէն երեք աստղով * , եւ ի ներեոյ իւրաքանչիւրին կը դնէ բառեր զորս կը համարի նոյն բունին վերաբերեալ ճիւղեր : Արդարեւ այս բառք շատ անգամ հնչման կամ գիրերու տարբերութեամբ , երբեմն եւս յաւելմամբ կամ նուազմամբ եւ տեղափոխութեամբ կը հետանան բունին հետ նմանութենէ , ուստի եւ կրնան թուիլ բանի եւ բոլորովին անյարիւր , սակայն գիտել պարտ է զի , ըստ մտաց հեղինակին , եւ է արդարեւ զորմանայի եւ ճիշդ , հայերէնի հարստութեան եւ զանազանութեան գլխաւոր աղբիւրն է գիրերու զանազանութիւնն , այնպէս որ միեւնոյն բունը կամ արմատը կը բազմանայ զրի յաւելուածով կամ փոփոխմամբ , արմատին նշանակութեան աւելի կամ նուազ մօտ , եւ կամ հակառակ իսկ նշանակութիւն ունեցող զարափար յայտնելու : Այս կէտքն որ Հայերէնի ծննդականութեան

կամ բեղմնաւորութեան պատճառն է, զիւս է մեր հեղինակին : Ասացելոցս իբրեւ օրինակ կը յիշենք *գազան* բառն իւրսարօքն : Հոն կը տեսնենք անաչառ դիտողք թէ յիշեալ արմատն ինչ զարմանալի գոյներ կ'առնու զիրերու այս խաղով, եւ ի՛նչ մեծ լոյս կը սփռէ այս գիւտն մեր լեզուին բառերուն զօրութիւնն զգալու :

Կրնայինք շատ բան ըսել այս զարմանալի աշխատութեան վրայ, սակայն բաւական կը համարինք այսչափ : Հեղինակն անուշտ կարող էր շատ բան ըսել, եթէ չէր արգելեալ իւր մարմնոյն տարութեան պատճառաւ :

Քերեւս ոմանք հեղինակին մերձեցումներէն զոմանս գտնենք բռնի, կը խնդրենք սակայն զգօն եւ հանդարտ ընթերցողներէն լաւ ուշ դնել եւ խորհել յառաջ բերուած մերձեցմանց ներքին կապակցութեան :

Մենք չենք վարանիր ըսելու թէ Հիւնիւարպէլէնտեան Ստուգարանական Բառարանն կարելորագոյն գրուածներէն է մեր լեզուին համար, եւ նոր առաջնորդ այս կարգի աշխատութեանց :

Ս. Մ. ԳՐԱԿԱՆՆԵՐ



ՄՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԲՍՈՒՐԱՆ

ՊԱՏԱՐԱԳ(*), Լատ. missa, Մագ-
եալ 'ի բայէն mittere, որ նշանակէ
արձակել, առաքել, հանել արտաքս :
Քրիստոնէութեան նախնի գարուց
մէջ հրապարակաւ սպաշխարողներն
եւ երախայք կը հանուէին եկեղե-
ցւոյ դուրսի գաւիթը՝ ναρθος, պա-
տարագի ժամանակ, երբ սարկաւա-
զը կը գոչէր. «Մի ոք յերախայից,
մի ոք 'ի թերեհաւատից, եւ մի ոք
յապաշխարողաց եւ յանմաքրից մեր-
ձեացի յատուածային խորհուրդս» .
եւ, «Որք ոչ էք կարողք հազորդել
սատուածային խորհրդոյ՝ առ դուրս
ելէք եւ աղօթեցէք» : եւ դանապան-
ներուն դաճալով կը պատուիրէր .
«Ձգրուես, զղրուես, ամենայն ի-
մաստութեամբ եւ զգուշութեամբ» .
ապա ներսը մնացողներուն . «'ի վեր
ընծայեցուցէք զմիտս ձեր սատուա-
ծային երկիւղի» :

— «Ձխիցես զինչ աղազակէ քա-
րոզն, եթէ՛ սպաշխարողք յաղօթս
կացէք, որ ոչն հազորդի, ընդ ա-
սպաշխարողսն է . զի կայցես ի ներքս
որ ընդ սպաշխարողսն իցես . ընդէր
աւիցէ, եթէ՛ Որ ոչ էք կարողք,
երթայք» (Ուկ. Ե՛է») :

— «Վասն այնորիկ որ 'ի մեղսն են
յառաջադոն որոշեմք 'ի բաց, եւ՝
ապա զխորհուրդն կատարեմք» (ՄՊ) :

(*) Բառից վերջին երկու զիրը = Է, մաս-
նիկ ցուցուած է 'ի Քէր. Չորդ. 1496 :

— «Ձերախայս արտաքոյ պա-
հեմք . . . զի բազումք չիւ եւս են
հասեալ 'ի կատարեալն» (Ուկ. ՄՊ) :

— «Յեւ այսորիկ արտաքս ելա-
նեն 'ի սրբազանէն խմբէ երախայքն,
եւ ընդ նոքօք աշխատեցեալքն, (այլ
օրինակ՝ աստացեալքն), եւ որք ընդ
սպաշխարութեամբ են . եւ մնան 'ի
ներքս որք սատուածայնոյն հայե-
ցողութեան եւ կցորդութեան են
արժանիք» (Դ՛ւն. Ե՛է Գ) :

— «Ո՞տոյ կառչոյնուքն որ յիստե-
կառչուքն որ յիստեկառչուքն, որ
կառչուքն որ յիստեկառչուքն, որ
կառչուքն որ յիստեկառչուքն, որ
կառչուքն որ յիստեկառչուքն» (Յն. Պատարագ) :

— 'ի կատարած քարագութեանն
արտաքս հանէին սարկաւագուէք
դամենեանն որոց ոչ էր օրէն առա-
ջիկայ գտանել 'ի ծամ պատարագի .
նախ 'ի բաց հանէին զկոչեցեալսն
ուսկնդիրս ընդ անձաւատսն, յետ այ-
նորիկ աղօթս արարեալ վասն երա-
խայից՝ զնոսա եւս արձակէին . զկնի
ապա աղօթեալ եւ վասն այսակրաց
կամ դիւանարաց, զնոսա եւս ար-
տաքսէին . նոյնպէս եւ զուսանողսն
կամ դարձանաւորս, եւս եւ զա-
սպաշխարոցս : եւ յերանել ամենե-
ցուն նոցա արտաքս, իբրեւ մնային
միայն հաւատացեալք, սկսանէին
աղօթել . . . Յեւ աղօթիցն . . . սար-
կաւագն բարձրածայն քարոզէր . Մի
ոք խեթիւ, մի ոք խարէութեամբ
կացցէ առաջի սրբոյ սեղանոյս . ող-

ըոյն տուք միմեանց 'ի համարսր սրբութեան : Եւ ամենեքին համարէին ընդ միմեանս սիրով : (Քիւր. Կենցաղ Իւր. Ե-Քրէստ. Հո. Բ. Մ-ու Գ. Յօդ. Է. էջ 482—483), Տպեւ վեւերէի 1843) :

Messe : du Latin *Missa*, sur l'origine du quel on a quelques doutes. Les uns le font venir de l'Hébreu *Missah*, qui veut dire *Offrande*, mais l'opinion la plus probable est qu'il vient de *Missus*, envoyé, renvoyé, soit qu'il s'agisse du renvoi des Catéchumènes qu'on faisait sortir avant de commencer la célébration de la Messe, soit qu'il s'agisse du renvoi de l'assistance quand la messe était finie. — *Ite, missa est*: (*Dictionnaire françois E. Littré.*)

Quelques auteurs ont voulu tirer ce mot de l'Hébreu *Missah*, offrande volontaire, il est plus probable qu'il vient du latin *Missio*, renvoi, parce qu'après les prières et les instructions qui précèdent l'oblation des dons sacrés, on renvoyait les catéchumènes et les pénitents; les fidèles seuls que l'on supposait dignes de participer au saint sacrifice, avaient droit d'être témoins de la célébration. C'est l'étymologie que St. Augustin, St. Avit de Vienne et St. Isidore de Séville ont donnée de ce terme.

Bingham, entêté de ses préjugés anglicans a voulu prouver, par cette observation, que la messe n'a jamais été le nom spécialement attaché à la consécration de l'Euchariste, et n'a jamais signifié un sacrifice expiatoire pour les vivants et pour les morts, comme on l'entend aujourd'hui. Mais il fournit lui même de quoi le réfuter. Il convient que le mot de *Messe* vient du latin *Missio*, renvoi; or, dans quelle partie de l'office renvoyait-on quelques-uns des assistants? Il l'a reconnu; c'est immédiatement avant l'oblation et la consécration de l'Eucharistie: voilà pourquoi ce qui précédait était appelé la messe des catéchumènes: parcequ'alors on les renvoyait; le reste

était appelé la messe des Fidèles.

Donc, dans l'origine *la Messe* ou *le renvoi* n'a eu lieu qu'à l'égard de la consécration de l'Euchariste; donc, c'est relativement à cette consécration que le nom de *Messe* a été introduit: conséquemment il n'a été donné que par analogie et abusivement aux autres parties de l'office divin. (*Dict. théol. Abbé Bergier*).

Ce ne fut que vers la fin du IV siècle que le mot de *Messe* commença à signifier la célébration de l'Eucharistie. Le savant Bèatus Rhénanus, dans ses notes sur Tertullien, observe que St. Ambroise consacra cette expression du peuple, parcequ'on mettait dehors les catéchumènes après la lecture de l'Evangile. (*Voltaire dict. philos.*)

Պարսկերէն Պեթերէբերտէ, նշանակէ՝ հանել ըստ դուռն, հանել արտաքս, եւ Պէտէրայ (՞) որ է հրամայական պեթեր-բերտէ բային, նշանակէ՝ գալ կամ հլանել արտաքս : Եւ այս վերջինը կը թուի լինել արմատ՝ մեր Պարբաբ բառին, Պարսկ ձայնը՝ Լատին (՞) իմատին պատշաճեցրնելով ընդունուած : Տես եւ լուսնայ, Բաղդ. զանդիկ եւ մնդիկ :

Իսկ Եւոյ. ԺԸ. 2 — « Ըր առաքէր պատարագս ընդ ծով » : Յոյնն ունի, Ծըդք (պատանդս) : Եւ Բ. Մկ. ԺԲ. 35. — « Կամէր զանօրէնն ձերբակալեալ կապեալ առաջի Մակարայեցոց գնդին պարբաբ մարտցանել », ընթերցիր՝ Ունել կենդանի կամ ըմբռնել կենդանուոյն. Յն. λαβεῖν ζωοποιον, զոր թարգմանիչն թուի ընթերցեալ — թերեւս ըստ իւրում օրինակին, ζωοποιον (զոն, պատարագ) :

Յորով (պատարագ)
ԱՌԱՔՈՒՄՆ,
Թեւազրեալ 'ի լատինականէն, զի

(*) յ զիրոց հնեւի է որպէս ի թուրք. բոսոյ
— Լոյ. ԳՇԼ. յ. Գուլ. — Գուլ. :

missa (պատարաց) ծագի յանուս-
նէս missio (տառարկի) :

ԱՊ է

ՅԱՐԱԳԵՄ (*), Իբրբ արեբեւել, յարեբե
բեւել, արեբել յարեբեբեբե . — Յն. հիւստիս :

Իսկ

ՁՈՂ, ՁՈՂԵՄ, Յն. հուստիս :

Յորմէ 'ի հակառակէն

ՅԱԶԵՄ, ի յարի միտս, այսինքն,
զոհել զանուարը կենդանիս, կամ
բառ հեթանոսական պաշտամանց :

Բարդ. Հաշտ առնել, եւ, Յաշտ
առնել :

ԼՈՅՍ, Եսին է ընդ Լու. lux, (սեռ.)
luc-is, լուս-ոյ . Իսկ սա 'ի Յն. λίκης
(այդ) : Յունական ձայնդ ἴλιος (արեւ)
մերձաւոր է ձայնիս Լուս, եւ Լու.
sol, (արեւ) :

ԼՈՅՍ ԱՌՆԵՄ, թրգ. ՏՃ. արեբե
բեբե :

— Լոյս արա ինձ 'ի խաւարի :
(Մատթ. ԺԷ. 29). Յն. φωτισω :

Յորմէ (լոյս)

ԼՈՒՅԱՆԵՄ, ճՐԱԳԱԼՈՅՑ, ԼՈՒՅԿԻ,
Որպէս մասնեմ եւ մուծանեմ :

ԼՈՒՍԱՌՈՐԵՄ, Լու. luceo :

ԼՈՒՍԱՐԵՄ, Լու. lucifer :

Եւ

ԼՈՒՍԻՆ, Լու. lucina, զիցուհի եր-
կանց եւ ծննդոց, լուսին :

ԼՈՒՍԸԱԿ, Պրո. հուստիս, նշանակէ
լոյս լուսնի :

ԼՈՒՍԸԱԿԱՅ, Ի ԼՈՒՍԸԱԿ, Յն. προς
το οελήμιον :

Ի հակառակէն Լուսն է

ԼՈՒՍՆ, Յն. λείψονα .

— Եթէ որ ունի զլուսն յաշտ իւր
(Տատթ. Զ. 9) :

— Անկան լուսունքն յաշաց նո-
րա (Ապ. ԺԱ. 14) :

(*) Եւ Հայկ. Բռ. համարի զրոյք՝ արմատ
բայիս արեբեբեբե :

ԼՍԵԱՆԱՄ, — Եղիցի սպիտակ փայ-
լուն յնացեալ (Ղեւր. ԺԳ. 9) :

ԼՍԵՅՈՒՑԱՆԵՄ, — Արար զորթ
իմ յապականութիւն . . . եւ լսնե-
ցոյց զուս նորա (Յաղ. Ա. 7) : Յն.
ἐλέσχανε (սպիտակացոյց) :

ԱՊ է

ՀԱՒԱԼՈՒՍԻ (*), (սեռ.) հաւարան :

ՀԻԻՂԷ,
ՀԻԻՂ, Բառ Յն. Յլի (փայտ, նիւթ,
մարմին) :

— Հիւզէ որ թարգմանի նիւթ
(Եզեկէ) :

Յորմէ

ՀՈՂ,

Յորմէ

ՅՂԻ, Տես երկէր .

ՅՂԱՆԱՄ, Յորմէ,

ՅՂՓԱՆԱՄ, որպէս արեբեբեբե եւ յարե-
բեբեբե . Իսկ (Ղեւր. Բ. 21) :

— Կոչեցաւ սնուն նորա Յի-
սուս, որ կոչեցեալն էր 'ի հրեշտա-
կէն մինչեւ յղացեալ էր զնա յո-
րովայնի : Իմա բառ յունին, նա
(այսինքն Յիսուս), քանզի յղանալ
հասարակ բայ է :

Իարձեալ աստի

ԼԻ, Յորմէ ոչ միայն

ԼՆՈՒՄ, այլ եւ

ԼՆԻՄ, Անցեալ դերբայն է՝ լեալ,
այսինքն, լի-եալ, ինչպէս եւ կը
զրուի շատ անգամ, իբր՝ լի եղեալ,
լցեալ զփայր կամ զգաւարկութիւն :

— Եպիփուրոս երկուս սկզբունս

(*) Իբր՝ հաւ սննոյս, կամ լուսն ունոց
յաշտ, որպէս ունի. հուստիս : (Եւ Հիւ. Բռ.) :
Արար, հուստի (եզ.) : հուստի (յթ.) նշա-
նակէ խաժի, կամ Յուստի ստամոքս : Իսկ Յն.
πελεκάν, (հուստուն Յուսուն), կ'ըսուի
նաեւ Κήλας, 'ի ձայնէս Κήλη, իւր կոչի
նեքրեւ պարկ մը կախուած ունենալուն հո-
մար, որ իրեն ստամոքսն է :

համադրոյց գնէր, զգատարկութիւն
և զլիութիւն. զի որ ինչ էն՝ կամ
բովանդակի, և է լիութիւն, և
կամ բովանդակէ, և է գատարկու-
թիւն:

Դատարկութիւն կոչէր զվայրն
համատարած ունայն ՚ի նիւթոց, և
լիութիւն՝ զհրեղեայս կամ գնիւթն
մանրամաղ, որ ըստ համօրէն զվայրն
զայն գատարկ (Վէրք. Ծոյ. Զ. Ծ. 34):

Այսպէս լինել և ըստ
նշանակութեան միայն, այլ և ըստ
կազմութեան և ըստ ձայնի և և ու-
նին մեծ նմանութիւն. և այս կրր-
կին մերձաւորութենէն է որ ըստ
անուամբ է ՚ի մեզ ստէպ՝ ցուցնե-
լու լուսինն ածուբ, իբր լինել,
զալ ՚ի գոյ ՚ի նմա լուսոյ: Թրք. ու-
շէն ուշուս:

— «Լուսին ՚ի մաշեւն և ՚ի լը-
նուլն». — «Ոչ լուսին կասէ ՚ի մա-
շել և ՚ի ընուլ» (Աբուլ.):

— «Լուսին ածամարն, ընտլ և
նուագելոյ»: — «Ջուրն (ձովուց
ինչ) ըստ ածելն լուսնի ածէ, և
ըստ ընուլն ընուլ (*)» (Եւրի.):

Լինելութեան և լիութեան մեր-
ձաւորութիւնն է յայլ լիզուս ըստ

իմաստին միայն, առ մեզ է նաև
ըստ ձայնին և ըստ արմատոյ:

Դիտողութեան արժանի են նաև
Թուրք լաւաք՝ օւշէն (լինել), ուշ-
ժէն (ընուլ), ուշուշէն (ծնանել, և-
լանել, ծագել): Որպէս ի յունիս
γίνουμαι և γεννάω, լինել և ծնա-
նել, γενεαι և γενεαις, լինելութիւն
և ծնունդ, և մեք միապէս ասեմք
զիրք ծննդոց և զիրք լինելութեան
նաև զիրք արարածոց: Փոխանակ
լէ, լէնլէն, ունինք նաև

Լի՛, — Տեսուն է երկիր լրի իւ-
րով (Սուշէ.):

Լի՛ ԱՐԿԱՆԵՄ, ԼՐՈՒԹԻՒՆ,

և ոչ զամբռնալն և և՛ է կացեալ միտ զնի-
ցես, անդէն մտացեալ անօթն լուստորի առ
սակաւ սակաւ, մինչև ամենեւին յարգարի:
Ձի թէ իշտնելոյ ինչ հնար զոյր, թէպէտև զի-
ջաննն որ ոչ տեսանէր, սակայն զհամբռա-
նալն ամենեքեան տեսանէին:

Ուշուլն է

«Եւ զաննն և նուագել լուսնի իբրև ընդ
պատենիք իմն մտանել և ելանել ասն ի-
մաստունք. և նշանս անտի տան, զի է եր-
բեր յորժամ յանմունսն իցէ և լըլոյն, շուրջ
զանօթնն շուշուշ (1), որպէս թէ ընդ սակաւ
ինչ փեռեկումն ձերպից՝ նշոյրք երեւեցին.
և և՛ է կացեալ միտ զնիցես, անդէն անդէն
մտացեալ անօթն լուստորի առ սակաւ սա-
կաւ, մինչև ամենեւին յարգարի. . . և չէ
հնար լուսնի յերկիր իշտանել. . . և ըստ
ամենի բիւրուց կախարդաց են յերկրի -
և՛ է իւրարանչիւր որ ՚ի նոցանէ իշուցանել
կարէր զնա, ոչ երբէք տային նմա ելանել յեր-
կիրն: Այլ զի ոչ երբէք իջանէ, յայտ անտի
է զի ոչ երբէք զիջաննն որ տեսանէ զնորս:

(*) Հոս. Թէպէտ չգիրարերի տեղոյս.
կը յիշեցնենք սակայն որ յեզնիկն, (Տգ. Վէ-
ր. 1826. էջ 216—218) կայ մասն մի որոյ
անզը խախտած է յանգղուշութենէ ընդօրինա-
կոցին, և ըստ այնմ տպագրուած:

«Եւ զաննն և նուագել լուսնի իբրև ընդ
պատենիք իմն մտանել և ելանել ասն ի-
մաստունք: և նշանս անտի տան, զի է եր-
բէք յորժամ յանմունսն իցէ և լըլոյն, շուրջ
զանօթնն շուշուշ, որպէս թէ ընդ սակաւ
ինչ փեռեկումն ձերպից՝ նշոյրք երեւեցին. . .
և չէ հնար լուսնի յերկիր իշտանել. . . և
ըստ ամենի բիւրուց կախարդաց են յերկրի -
և՛ է իւրարանչիւր որ ՚ի նոցանէ իշուցանել
կարէր զնա, ոչ երբէք տային նմա ելանել յեր-
կիրն: Այլ զի ոչ երբէք իջանէ, յայտ անտի
է զի ոչ երբէք զիջաննն որ տեսանէ զնորս:

(1) Տգ. Ծածրանայ. Բաղդ. — «Մերձեալ
խոնարուցանեն, և ՚ի նո (՚ի լուսնին) չհա-
նուլ քակ աւեալ շուշուշ շուրջ զնովա. . . (Եւ-
նիկ էջ 186):

Լէրը բաղգատէ լինի՞՞ րային հրամայականին հետ, լէր, իբր պէտպիսութիւն, եւ խուսելու համար չիոթութիւնէ:

Տես եւ լէրուն:

ԼԻՅ (*), ԼԻԻ, Լուս՝ րային հրամայականն եւ կար. յորմէ ԼՅՈՒՅԱՆԵՄ, որ Յին բարձմամբ՝ լինի՞ լուսնէն:

Լուս՝ կը պարունակէ լուսն, լուսն քաղաք: Յն. σελήνη է՝ լուսին, մասնաւոր լրացեալ:

Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ (Երր. Բէշէճ, դասարկ) . . . Եւ ասոց Աստուած. Եղիցի լոյս, եւ եղև լոյս (որով լէ եղև Գործքն): Այս լէ արմատին կը վերաբերի նաև.

ՅՈՒ, Յետադրութեամբ Լ տառին, իբր լցեալ, այսինքն, պարարտ, պարարակ: Պրակ. Բէրքէրէ: — Յուրք գէրք պաշարեցին զիս (Սաղմ.): Եւ ՚ի հակառակէն

ՈՒ, Բարձմամբ Յ տառին, իբր փոքրիկ ՚ի զենի անասուն:

Ու մի երբք ոչ ետուր ինձ . . . զեննր զմա զեզն պարարակ (Ղուկ. ԺԵ. 29—30):

Եւ եւս փոքրազոյն

ՉՈՒ, Ապա եւ

ԼՈՒ, Տեղափոխութեամբ Լ տառին:

— Չբոստոնի զկծեցուցանէ զմեզ, որպէս լուսն եւ ճանճիւ (Եւզէն):

ՀՈՒՈՎ, Սակն նմանաձայնութեան յունին Էλϋ, նիւթ, հող, եւ σελήνη (հարովել, շրջել, դարձուցանել):

ՀՈՒՈՎԵՄ, Հէնչէ բառէն է նաև. ՀԱՂԱՄՈՂԲ, իբր՝ հիւղէք:

— Ետզն յորժամ ընդ երգ մտանիցէ, եւ հողամազք երեւին ՚ի շողն (Եւզէն):

(*) Ա՛յլ է՝ ԼԻՅԲ (գոյ.) Պարակ. լէ-1, որ նշնկէ. կոճ տարց, Տճկ. Բոք-+ +, Յն. x: ԵՅԵ, Թրք. — ււէ:

Յորմէ ՚ի հակառակէն

ՀՈՂԱՄՈՂ, Հ— Բու, որ Նկարէ էք Է՞ Բու:

Բաղղ. կէտ եւ կէտ, ցեծ եւ ցեց, ցուլ եւ ուլ, արեգեբք եւ աղբուկ: Հողամազ բառէն են նաև.

Յորմէ

ՄՂԵՂ, ՄԱՂԵՄ, ՄԱՂ,

Իսկ

ՆԻՅՅՐ, (սեռ.) նքուրի, Յն. λεῖχρον, λίχρον, Թրք. Էւլուր:

— Չերկիր կէտք նքուրի կերպարանաց նմանեցուցին, եւ ոմանք խորամիջոց անուանեցին (Վէջօր.):

ԱՂԱՄՈՂԵՄ, ԱՂԱՄՈՂ,

Յորմէ թերևս եւ

ԱՂԱԻԱՂ, ԱՂԱԻԱՂԵՄ, Այս բաներուն նշանակութիւնը կայ՝ Հէնչէ բառին վարդապետութեան մէջ:

— Ի կերպարանս եւեթ կարաց ամել զհիւղն, որ խառն ի խուսն վարէր (Եւզէն):

— Հիւղն որ է նիւթ . . . անիրան եւ անկերպարան էր, եւ խառնխուսն օղելով երթեւեկէր (Եւզէն):

Հող նկատի իբր Բու՛ր, Զուր:

— Որպէս թանձրութիւն հողոյ զի փոսեալ է ՚ի վերայ երկրի (Սաղմ.):

— Չիւրք թոյլ եւ ցիր բնութիւնն (օղոյ) կարող իցէ հանդարտել այսչափ ծանրութեան երկրի, որ հաստատեալ կայ ՚ի վերայ նորա (օղոյ) . . .

Չուրք կան ՚ի ներքոյ երկրի, որ ունին ՚ի վեր զսաստիկ ծանրութիւն նորա . . . զիւրոյ ոչ ընկղմեցի ՚ի Չուրան ծանր եւ թանձր բնութիւնն (երկրի կամ հողոյ) (Վէջօր Ա.):

— Ամենայն ինչ որ ունի ծանրութիւն . . . եթէ քար եւ եթէ փայտ, եւ ամենայն ինչ որ նմանութիւն երկրի ունի, առ երկիր ձգի իջանել. այսպիսի ծանրութիւն ունի երկիր, եւ սքրիմքք հաստատեալ կայ (Ա՛ր, էջ 19):

Յորմէ ՚ի հակառակէն

ՀՈՂՄ (*), Որ նկատի իբրև անօր
և թեթեւ :

Բազդ. կարասի և կտպար, օգ և
յօդ :

— Հողիս կոչէ զնոսա (զհրեշտակս
և զգեւս) վասն արաղութեանն,
որպէս զի ասացէ, թէ քան զհողմս
թեթեւք են, քանզի ոգւոյ և հող-
մոյ անուն Երրայեցերէն և Յունա-
րէն և Ասորերէն նոյն է. նա թէ
և հայերէն սք մանր մեր զնիցէ,
նոյնպէս գտանի (կամ գտանէ), յոր-
ժամ տազնապեայ սք յումեքէ իցէ,
ասէ, Չեա ոգի ասունւ, և այնու
զօրոյս զոր միշտ ծծեմք, յայտ առ-
նէ (Ե՛՛՛՛՛) :

Յորմէ

ԿՈՂՄ, ԿՈՂՄՆ, շատ անգամ հողմ
կը դարձածուի իբրև կողմ, ինչպէս
նաև Յունարէն :

— Ի չորից հողմոց երկնից ժողո-
վեցից զձեզ ասէ Տէր (Չառք. Բ. 6) :

— Թագաւորութիւն նորա փշրեա-
ցի, և բաժանեցի ընդ չորս հողմս
երկնից (Դ՛՛՛՛՛. ԺԱ. 4) :

— Ժողովեցին զընտրեալս նորա
'ի չորից հողմոց, 'ի ծագաց երկնից
մինչև 'ի ծագոց նոցա (Մաթ. ԻԳ. 31) :

— Ժողովեցէ զընտրեալ. իւր 'ի
չորից հողմոց, ևւն. (Մաթ. ԺԳ. 21) :

Շատ մը զրուցուածներ 'ի մեզ
հաշիւ բառով կը բացատրուին. Յու-
նարէնի մէջ այդ առաւելութիւնը
չգտնուիր. զորօրինակ «Տաղնասի է

ինձ յամենայն կողմանց» (Դ՛՛՛՛՛. ԺԳ.
22) : — «Վասնզ է ինձ յամենայն
կողմանց» (Բ. Թաթ. ԻԳ. 14) : —
«Անձուկ է ինձ յամենայն կողմանց»
(Սէբէր.) : Յն. στενά μοι πάντοθεν : Տես
(Ա. Մնաց. ԻԱ. 13) — Ենդութիւն
է ինձ յոյժ երեքեան այդքրիկ. Յն.
στενά μοι : καὶ τὰ τρία σπόδρα : (Բա-
ժանեցան ջուրքն) յայտ կոչու և յայն
կոչու (Դ. Թաթ. Բ. 14), Յն. ἔνθα καὶ
ἔνθα : — Եղիցի յինէն կողմանէ այոյն
այո և ոչն ոչ (Բ. Կաթ. Ա. 17) : Յն.
παρ' ἐμοί : — Ե՛՛՛՛՛ կողմ և զարձի
անկարիչան՝ կործանի (Ա՛՛՛՛՛. ԺԲ.
7), Յն. οὐ ἔάν στραφή : — Երջէր 'ի
կողմանս Ասորոց և Կիրիկեցոց
(Գործ. ԺԵ. 4), Յն. διήρχετο τὴν
συρίαν καὶ κιλικίαν : — Ոչինչ հողաց
'ի ասնէ կողմանէ այր նորա (Ա՛՛՛՛՛.
ԿԱ. 21), Յն. οὐ φροντίζει τῶν ἐνοίκων
ὁ ἀντὶρ αὐτοῦ : — Որ ոչն է ձեր թըշ-
նասի, 'ի ձեր կողմն է (Ղ՛՛՛՛՛. Թ. 50),
Յն. ὅς οὐκ ἔσσι καθ' ὁμῶν. ὑπερ ὁμῶν
ἔστιν : — Եւ զարձեալ 'ի կինն կողմն,
ասէ ցՍիմոն (Ղ՛՛՛՛՛. Կ. 44) : Յն.
καὶ στραφεὶς πρὸς τὴν γυναῖκα : — Չա-
մենայն անձն քա փոխեալ 'ի Տէր
կողմ (Սէբէր. Ժ) : — Եւ ոչ միայն
այո ձգնէ զմեր կողմնս (Գործ. ԺԹ.
27), Յն. οὐ μόνον δὲ τοῦτο κινδυνεύει
ἡμῖν τὸ μέρος : — Եթէ Աստուած 'ի
մեր կոչու է, ո՛վ իցէ մեզ հակառակ
(Հ՛՛՛՛՛. Ը. 31), Յն. εἰ ὁ θεὸς ὑπὲρ
ἡμῶν, τίς ἐστὶ ἡμῶν : — Իբրև գիտաց
Պաւղոս եթէ մի կողմն սաղուկեց-
ւոց է (Գործ. ԻԳ. 6), Յն. τὸ ἐν μέρος :
— Վարչամակն . . . ոչ ընդ այլ կը-
տասան կայր, այլ ուրոյն ծարեալ 'ի
մի կողմն (Յ՛՛՛՛՛. Ի. 7), Յն. εἰς ἕνα
τόπον : — Տեսին զերիտասարգ մի զի
նստէր ընդ աջմէ կողմանէ (Մաթ.
ԺԶ. 5), Յն. ἐς τοὺς δεξιούς :

Գարձեալ հաշիւ բառով բարդու-
թիւններ կան 'ի մեզ, որոց ուրիշ
լեզուաց մէջ օրինակը չկայ. արեւ-
ւելակողմն, ծովակողմն, ծովակոչու

(*) Հաշիւ. որուն ստուգարանութիւնը տա-
կուին ծանօթ չէ մեզի, չենք կրնար նստա-
տել թէ հաշիւն ճեւ արձատիւն կողմանէ յարու-
բերութիւն ունենայ : Բայց կրնանք նստա-
տուութեամբ որոշել թէ յիշեալ բառից մէջ նախ-
նի Հայր ներմտութեան աղբրս չեն բնութեամբ,
ոչ հաշիւր Բա՛՛՛՛՛, ծանր : Եւ ոչ հաշիւ իբր Բա՛՛՛՛՛
նկատուած է. վասն զի այդպիսի նկատու-
թիւնք բարբառիկն օտար են նախնի ազգաց
խորհրդութեան եզրանակէն, և իրական ճիւղ
մըն ալ արդեամբ չուեն : (Հ. Սեր. Տէրվիշ-
եան, Մ՛՛՛՛՛-ի միւլերէն ձմէկուն մէջ) :

կողմն , ծովակողմն կոյս , դաշտակողմն , տեառնակողմն կոյս , աստուածակողմն , աստուածակոյս կողմն

— Ել նմա վիճակն ընդ կողմն հրահարս , և Երզնգոյվանյ՝ ՚ի հարաւակողմն կոյս (Ա. Մ^Յ. ԻԶ. 14—15) , Յն. ՚ի հրահարս . . . ՚ի հարաւ :

— Ընդ հրահարս յերկաշտութիւն քսան և հինգ հազար . Յն. ընդ հրահարս : — Յիջանել արեդական ՚ի հարաւակողմն կոյս . . . ՚ի հարաւակողմն կողմանց գալ հասանել , (Վեցոր. Զ. 1) : — Հետակայ կայիք տեառնակողմանն (Օրէն. Թ. 24) , Յն. տ՛ձ քո՛ք : Կ՛ւրիոն : — Խեռութեամբ փորելիք ՚ի տեառնակողմն կոյս (Օրէն. Թ. 7) , տ՛ձ քո՛ք : Կ՛ւրիոն : — Դու եղիցես նմա յաստուածակոյս կողմանէ (Ել. Գ. 16) , Յն. տ՛ձ քո՛ք տօն թօն : — Հուստարիմ քահանայապետ յաստուածակոյս կողմանէ անտի (Եքբ. Բ. 17) , Յն. տ՛ձ քո՛ք տօն թօն : — Ամենայն քահանայապետ վասն մարդկան կայ յաստուածակոյս կողմն անդր (Եքբ. Ե. 1) , Յն. տ՛ձ քո՛ք տօն թօն :

Իսկ յամենայն կողմանց թշուառացեալն Նիկանայր (Բ. Մ^Վ. Ը. 34) , Յն. ۞ ծէ տրի՛ն ۞ ձէնիւրիւս Վիքանօր : — Խեղդէր անցանել ՚ի ճամբար այլադղեացն , և քարածայք յայսմ կողմանէ , և քարածայք յայնմ կողմանէ (Ա. Թ^Ք. ԺԴ. 4) , Յն. քա՛ի Օճօն : քէտրա՛ : Էք տօնտօն քա՛ի Օճօն : Էք տօնտօն :

— Գնաց ընդ խր կողմն (Թ^Մ. ԻԴ. 25) , Յն. անֆէր թո՛ք Էքտօն : — Եղջերու հարեալ նետիւ ընդ շերդակողմն (Ա^Մ. Է. 23) , Յն. Էի՛ տօն ի կարս :

— Ընթացարարք յայս կոյս յայն կոյս ընդ ճամապարհս Երուսաղեմի (Եքբ. Ե. 1) , Յն. Էն տա՛ն Ռճօն : Էրստաղա՛ն : Յորմէ (կողմ) :

ԿՐՂ. — Ա՛՞ն մի՛ ՚ի կողից նորա և Ելից ընդ այն մարմին (Մ^Ղ. 1) : Յն. քա՛ի Վիլանէ՛ն և Կող և Կողմն , յորմէ ևս . ՚ի մեղ առի , — Երթար ընդ կողաց շերմնն (Բ^Ք. ԺԶ. 13) , Յն. Էք քա՛ի Վիլանէ՛ն և Կողմն . — Եղ զկողիւք վանդակին (Ա. Մ^Վ. ԺԳ. 29) :

Դիտելի է նմանութիւն բառիս 801.Ք , (շոյացումն)

Ընդ Լատին անուանս SOL , որ նշանակէ առի , և յունականիս ֆօս , որ նշանակէ լուս , նմանութիւն կամ նոյնութիւն ընդ մերս

ԿՐՑ. — Ընդ եղեգան փող բոց Ելանէր (Կ^Ր. 1) :

Պարձեալ նոյն Լատին sol բառն է որ կ'ըլլայ մեղի

ՇՈՂ , (Լոյս կամ ճառագայթ արեգական) :

— Ահաւասիկ ևս զարձուցանեմ զստուեր աշտիճանաց ընդ որ իջեալ է շրչ (Յն. փոս) . . . և զարձուցից շրչ (Յն. փոս) զսասնեքումք աշտիճանօք , և Ել շրչ (Յն. փոս) զսասնեքումք աշտիճանօք ընդ որ իջեալ էր ստուերին (Ե^Մ. ԼԸ. 8) :

ՇՈՂԱՄ , (փայլել կամ երեւել) :

— Մի մթարքն որ զբրօքն շոյացեն , արդի հայելոյ ՚ի յաստուածութիւն լուսոյն լիցին (Ե^Ղ. 1) :

ՇՈՂՇՈՂԱՄ և յՇՈՂ , իբր՝ նշմարանք յողոյ , սկիզբն կամ ծագ յողոյ

Գրեալ և

ԵՇՈՅԼ , (Կողմութիւնը բազդ . թոշում և թոյլ) :

— Յորժամ զջուրն ժրթիցես , նշոյլք լուսոյ հասանին (Ե^Ղ. 1) :

Յորոց ՚ի հակառակէն

ՇԼԱՆԱՄ , (Մթաղնիկ , լուսարեղ) :

— Շլացան ՚ի բարկութենէ աչքիմ (Ե^Ք. ԺԷ. 7) : — Չիմրի շլացաւ սփին (Ո^Ք. Գ. 1) :

ՇԼԱՑՈՒԹԻՒՆ , — Հարցէ զքեղ շլացութեամբ (Յն. անտիս) : — Հար զազգ զայց շլացութեամբ . և Եհար զնսսա շլացութեամբ բստ բանին Եղիւէի (Գ. Թ^Ք. Զ. 18) :

ՇՆԼ, — Այր սապատոյն կամ չիլ
կամ պողակն (ՂԵ-ր. ԽԱ. 2) :

ՇԼՊՊՅՆ, (նսեմագոյն) :

— Եւ անա շլագոյն իցէ արածն . . .
եւ ինքն շլագոյն իցէ . . . շլագոյն
իցէ հարածն յետ լուանագոյն զնա
(ՂԵ-ր. ԺԳ. 6—56) :

Ուրիշ է

ՇԱՂ, Պրսկ. ժ=Լ, նոյն նշանա-
կութեամբ է :

Դարձեալ ուրիշ է

ՇԱՂԽ, եւ ՇԱՂ (ի բարդութեան)
յաճախեալ առ յետինս :

Շաղկապ, շաղապառել, որ թուի
թէ Յունական է՝ սպ, որ գրի նաեւ
սսւ, սսւ, սսւ, սս (քնդ, կամ կից) :

— σύγκρισις, συµμετρία συνάγω, συλλογι-
σμός, συζήτος :

Մեր

ՅՕՂ եւ ԵՂԵԱՄՆ բառերուն հա-
մար կը կարծուի որ առաջինը նոյն
Լատին sol, արեւ բառն է որ վե-
րը ցուցաւ, իսկ երկրորդը, Յն.
ἥλιος, արեւ, բառէն ձեւացած է,
իրր զի թէ ցոյ է թէ եղեամն
արեւու պէս կը փայլին : Յն. ἡλιαυγίς
նշանակէ արեգակնափայլ :

— Ո՛վ է որ ծնաւ զշաղս ցողոյ . . .
զեղեամն ո՞ ծնաւ յերկինս (ՅՁ. ԼԸ.
28) : — Յամենայն երկրի ընդ արե-
ւածայրս ցողք անկանին : — Ինչ
զձիւն որպէս զարս, եւ զէ՛ք որպէս
փոշի ցանեաց (Ս=ԴԸ) : Երբ. զէ՛ք-
նոյնպէս եւ Եգնիկ :

Եղեամն բառին կազմութիւնը
բազդ. սկիւսն, քսամնիմ, այժեամն,
ջալլամն բառերուն կազմութեան
հետ :

Անյնինք յայլ տեսութիւն .

ԼԵԱՄՆ, Այս բառին հոլովները
կազմուած են լէնէ՛ք բային հրամա-
յականէն . լեր-ին, լեր-ամբ, լեր-
ինք, լեր-անց, ևէն : Եւ այս կ'երեւի
եղած առ խորհրդով՝ որ լէրէն+ իրենց
լայնատարր նստիւ՝ նկատուած են
իրրեւ երկիրը լեցընող մարմիններ :

եւ անոր զարդ եւ վայելչութիւն,
ինչպէս որ աստեղք կը կոչուին
« Չարդք երկնից », վասն զի անոնք
անհուն զատարկութիւնը կը լեցը-
նեն :

Ասոր ապացոյց

ԱՊԱԼԵ՛, Լէնէ՛ք բային հրամայա-
կանէն, եւ է մակդիր ձովու, իրր՝
ուանց լէրէն, որպիսի է ձովը, որ
բարձրութիւն կամ ցածութիւն չու-
նի, այլ միահարթ, միակերպ՝ ան-
զարդ սարածութիւն է, ջրեղէն ա-
նապատ մը, ինչպէս ցամաքայինն
եւս ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ աւաղի
ովկիանոս մը :

Յորմէ եւ

ԼԵՄԿ, Այսպէս եղած է՝ չըլլալու
համար լեր . (լլ. լինիմ) :

Իսկ ուղղականը՝ լէրու, որ է բա-
սին սեռականէն է, որ է-ու . (Տեա՛
լուեմ) : (Եւ ասոնց կազմութիւնը
զիտէ՛ ի բառն՝ ալէ-ր եւ ելէ-ար) :
Ասոնց կազմութեան նման ուրիշ
բառ չունինք մեր լեզուին մէջ :

Ինչ բան սակինս առիթ տուած
է լէր բառէն՝ որ է բառին զիմու .

— Այս առիթը արուած է (ներուի
մեզ մեր առանձին կարծիքը) այն
նշանաւոր տեսլենէն զոր նարուզո-
զանոսոր տեսաւ, եւ զոր մեկնեց
Դանիէլ :

« Ի՞նչ, արքայ, տեսանէիր, եւ ան-
հա պատկեր մի մեծ կայր առա-
ջի քո, եւ անաւոր էր յոյժ, որոյ
զլուին յոսկոյ սրոյ, ձեռքն եւ
լանջքն եւ բազուկք իւր արծաթիք,
մէջք նորս եւ բարձք պղնձիք եւ
որունքն երկաթիք, եւ ստքն՝ կէսն
երկաթեայ եւ կէսն ի խեցոյ : Հա-
յէիր մինչեւ հասաւ վէ՛մ առանց
ձեռին, եւ եհար զպատկերն ի վե-
րայ երկաթեղէն եւ խեցեղէն ոտիցն,
եւ մանրեաց զոտս ի սպառ, եւ
եղին իրրեւ զիտի կալոյ ամառայ-
նոյ : Եւ առ զնա ստատկութիւն հող-
մոյ : Եւ վէ՛մն որ եհար զպատկերն ,

եղևւ լեռն մեծ եւ Էլից զամենայն երկիր» (Դ՜՞՞. Բ. 31) :

Այս խորհրդաւոր երազին մէջ տեսնուած այն վէմը որ մեծ լեռ մը եղաւ, եւ բոլոր երկիրը լեցուց, է ինքն Քրիստոս եւ թագաւորութիւն նորա :

— « Կատարեցաւ զոր Դամիէլն առաց, եթէ վէմն որ հատաւ 'ի լեռնէն առանց ձեռին, եղև լեռան մեծ, եւ լցաւ 'ի նմանէ ամենայն երկիր . . . եղև վէմն որ հատաւ առանց ձեռին՝ լեռան մեծ, այն իսկ է զի ծնաւ Քրիստոս առանց ասն : Հատաւ վէմն առանց ձեռին, քանզի ծնաւ Քրիստոս առանց ամուսնութեան հաղորդութեան, եւ եղև վէմն 'ի լեռան մեծ, եւ ելից զներքոյս երկնից » (Սէքէր. Ը.) :

— (Դաւիթ) իբրև կոչեաց զկենարարն՝ երկնաւոր, զուշակէ ապա զմարմնաւոր տեսութենէն, այնու զի լեռն է ոչ շն, լեռան Աստուծոյ, լեռան պարարտ : Չէքէր—որ նախնի է վէրն անան էրեւոյ . . . կոչի կենարարն մեր՝ Աստուած եւ Տէր, եւ արարիչ, եւ ամենակալ, եւ երկնաւոր, եւ թագաւոր, եւ լեռն : Չայսմ լեռնէ ասէ Եսայի, Եղիցի յաւուրս յետինս յայտնի լեռն Տէռնն 'ի վերայ զլիսոց լեռանց, եւ ասացին, Եկայք, երթիցուք 'ի լեռն Տէռնն : Չայս լեռան եւ Դամիէլ յառաջագոյն փառաւորէ, մինչ զպատկերն թաղմխաան յազգի ազգի նիւթոց մեկնէր . . . եւ 'ի վախճանին ասէ, թէ Հատաւ վէմ առանց ձեռին, հար զպատկերն եւ մանրեաց, եւ վէմն եղև լեռան մեծ, եւ ելից զամենայն տիեզերս » (Սէքէր. Գ. էջ 31) :

« . . . Լեռան պարարտ զկենարարն կոչէ . . . ու է եւ կենդանի լեռն . որպէս լեռան յերկրէ է եւ անցանէ բարձրութեամբ ըստ երկիր . 'ի նմանէ է, եւ 'ի վեր քան զնա, նոյն

պէս եւ կենարարն ասի՝ լեռան, քանզի անցանէ ըստ ամենայն մարմին, եւ ըստ բնաւ միտս մարդկան աստուածութեամբն . . . Եւ միտ զիւր կարգին, զխորհրդոցանէ զիրն, զնոյն՝ երկնաւոր, զնոյն՝ լեռն, զայն եւ Աստուած, զնոյն եւ Փրկիչ տիեզերաց, զնոյն զմին՝ որ երևեցաւ յայտարհի . քանզի եւ Տէր, ասէ, բնակեացէ 'ի նմա 'ի սպաս . եւ ապա, թէ կապ Աստուծոյ բերպատիկ են : Եսայ կոչեաց զնա՝ երկնաւոր, ապա լեռն, ապա եւ Աստուած » (Սէքէր. Գ. էջ 33—34) :

Այս է մեր տեսութիւն եթէ սպաւած ենք կամ ոչ, լեռն եւ որք բառերուն իրարու հետ ազնուութեան մասին, անպիտք արիչ տեսութեան մը, որ ոչինչ նուազ հետաքրքրական է :

Այսլէ բառը զորով ըսինք վերը թէ լեռն բառէն ձեւացած է, իբր հակառակ կամ բացասութիւն լեռին՝ որ ունի խորհրդական նշանակութիւն, քանզի կը ջուլցնէ ԳՏէր կամ զՔրիստոս, արդ եթէ այս այս պէս է, ապա օտար չէ խորհել թէ նորին հակառակէն ձեւացած — լեռն՝ իւր մէջ ծածկած ունի՝ Քրիստոսի հետ չմիաբանողին սնունը զոր Պաւղոս կը ջուլցնէ, « Չի՞նչ հաղորդութիւն է արդարութեան ընդ անորէնութեան, կամ զի՞նչ հաւատարմութիւն է լուսոյ ընդ խաւարի, եւ կամ զի՞նչ միաբանութիւն է Քրիստոսէ ընդ Բէլիւսոյն » (Բ. Կորնթ. Զ. 15) :

(*) Երբ. Գեղեւ. Յն. Եօււ չլ. ըստ մեզ՝ Բէլիւսոյ, ուր վերջին Լ զիրը շի փոխուած է՝ անշուշտ — լեռն ըստ ին զուգումայն հանդիպեցրեւ իւր համար : Բելիւսոյ նոյն է ըստ մեզ Բանաղ զիւր Փրկիչիցեաց, զոր մասնաւորապէս կը պաշտէին Սիլոնացիքը Այս տեսնելը կը նշանակէ զԱստուծոյն : Բովանդակ Սուրբ Գրոց մէջ (Հայերէն) եր

Եւ ոչ այցալի միայն , այլ եւ
ԲԱՌԻՐ , Իրրիւ ներհակած լեռն
բառին , բէլէր բառէն ծագումն ա-
ւած է , մանուսնդ թէ նոյն է ընդ
բէլէր՝ ձայնաւորներէն թօթափուե-
լով : Բ Լ Ե Ե :

ԱՍԵՄ , Յն. ἄσμαι (ապու.) , ἄσαι
(աներիւ.) , ἄσ (սէս. ներկ.) նշանա-
կէ կրգել : Արքաբն , Գէրք Ա. Գլ. Բ.
Ե . նախնիք , կ'րուէ , փոխանակ -
ել բային՝ երբէլ բայը կը գործածէին .
— Καί τό ἀείδειν δὲ ἀντί τοῦ φράζειν
τεθέμενον παρὰ τοῖς πάλαι ἀντο τοῦτο
ἐκμαρτυρεῖ :

Պրկ. Կէնչէրէն նշաւ. սակ , խո-
սել , երգել , Բաղդ . Իւրէն :

Միւս եւս տեսութիւնս ստե՛ս բա-
շին զրայ ,

Յն. փղի , նշան. սակ , վկայել ,
ճշմարտել , հաստատել , — փղի՛ էրῶ ,
այսինքն , փղի՛ , էրῶ , բառ ձայնին
նշանակէ՛ ստե՛ս եւ , այլ իրր 'ի պա-
տասխանի հարցման՝ նշանակէ , այո՛ ,
զոր օրինակ , εἰ ἄρα ταῦτα οὕτως ἔγει ,
թէ՛ արքաբն — այդ — այդդէ՛ն էջէ , —
փղի՛ , ստե՛ս , այսինքն , այո՛ : Σωκράτης
φίς ἤ οἱ Καλλιμαχίς , նոյնպէս եւ Լա-
տիներէն՝ ajo , որ նշանակէ՛ ստե՛ս
'ի պատասխանի հարցման նշանակէ՛
այո՛ , (մկ.) :

HORATIUS
Ne faciam, inquis
Omnino versus.
TREBATIUS
Ajo.

Իսկ տեղ այս անտեր յիշուած է , մին՝ վերը
ցուցուածը , իսկ միւր Դոք. Ի. 13 , «Տեսէք
(Յն. տար) գործն գովաբարչոս գճարապիս՝
գորդիւն Բեխարայ (Յն. գորդիւն անօրինայ) ,
եւ սորանցուր զնոսս » :

«Որդիք Բեխարայ » փոխանակ ըսելու որ-
դիք անօրինայ : Այս բացատրութիւնը Պարզ-
մանուկանց մէջ՝ միտն Լատիներէն Աստ-
ուածաշուկին մէջ կը գտնուի (Տես՝ Դոք.
ժԲ. 22 , Բ. Մեջ . ժԳ. 7) :

Ասես զի մի եւս բնական յօրինե-
ցից սաղս : — Ասեմ , այսինքն՝ Այո՛
(Ուր . երբէ՛ն . Գէրք Բ. Ա. 8) :

Ուրեմն մերս
ԱՅՈ՛ , է բառ Լատին : Այս մտքով
կայ բուսած եւ առ մեզ .

— (Մէլք.) Ասե՛ն՝ եթէ ոչ . (Մէլք.)
Ասեմ իսկ . (Պլուտ.) : — Ոչ կարեք
արդեօք բանիւ զստիորն ինուլ , այլ
սուէր . լցէք ջրով . ընդէր . — Ե-
ստե՛ս . զի եթէ ուրանայցեն , ձեռք
իւրեանց որ լցին զջուրն , յանդի-
մանեացն զնոսս (Ուլ . 'ի Կոչ . Յն .
'ի Հոք . Հոք . Բ. 680) : — Եւ ուս-
տե՛ է յայտ եթէ կին ունէր (Պլու-
տոս) : — Ես ստե՛ս . Եմուս , սակ ,
Յիսուս առ զսքանչ Պետրոսի (Անտ .
178) :

Այո՛ եւ ստե՛ս 'ի միայն գործած-
ուած ունիւք նոր կտակարանին մէջ
հինգ տեղ :

Տես Լե՛ս . ('ի ծանօթութեանն) ,
Յորմէ (ստե՛ս)

ԱՍՈՒՆ , ԱՆԱՍՈՒՆ , որպէս եւ 'ի
հակառակէն

ԱՆԱՍՄ (*) , իրր՝ անստե՛ս , այսինքն
հնազանդիմ , Բաղդ . լսեմ եւ լսեմ ,
Յորմէ

ԱՆՆՁ , ձիւրու նկատմամբ .

— Ձիոց սանչս 'ի բերան զնեմք
առ անստե՛ս նոցա մեզ (Յն . Գ. 3) :

— Երբիւր տրմուղ աներասանակ
էր Պաւղոս . . . շնանակն աստուա-
ծեղէն սանչոց (Մէլք .) :

Անշունչ իրաց նկատմամբ
ՍՈՍՆՁ , ՍՆՁ . բաղդ . բուսեւ եւ
սուսեւել :

Եւ ձկանց նկատմամբ

(*) Ստիւնն այս օրէնքով եղած են՝ ստե՛սէն
պատ(ո)արարեմ , նսեւ (ս)գարս , եւ սպ-
(ս)յարսիւլ , ոյմմ , իրր ոյ(ս)մ(ամ) = յայտ
մանու , այսպէս իս . սեր , նզով , նկուզ ,
նկուն , կազներ , սոխ բուսեբուն = զիրը
Յոգուած է , ինչպէս պիտի տեսնուի իւրա-
բանչիւր յիւրում տեղուց :

ՅԱՆՑ ,
ՅԱՆԿ , գրեալ եւ Յանգ , մարդոյ նկատմամբ

— Որ քաղէ զցանգ հայրենի :

— Վասն քո խրամատեցաւ ցանգ :
ՅԱՆԿԵՄ , արգելուլ կամ փակել ցանկով : — Այն որ ցանկեաց 'ի մէջ զճանապարհն (Սեբեբ. Ժ.) :

Եւ

ՅԱՆՁ (*) , ըստ մերձաւորութեան Պարսիկ ձայնիցս՝ լիլէլ (տանձ) , եւ լիլէլ-ձ (աանձ) , յորմէ 'ի մեզ ԼԿԱՄ , (Կ. նշ.) :

Յորմէ 'ի հակառակէն

ԼԳՈՒՄՆ , ԼԳԱՆԵՄ , բաղղ. լծել եւ լուծանել , լուծ եւ լոյծ :

Յորմէ 'ի հակառակէն

ԼԼՈՒՄՆ , ԼԼԿԵՄ , ունել , կախուլ բնութեամբ , նեղել , բնաբարել , ստուանդել :

ԼԼՈՒԿ , ('ի բարգոյթեան) ,

ԳԻՆԱԼԼՈՒԿ , (կաղեալ 'ի զիւէ) , որ ուրիշ կերպով ըսուած է , Ձոր ունէր այս պիղծ :

Յորմէ 'ի հակառակէն

ԼԽԿԻՄ , (աշխ.) եւ 'ի բառէս « Խնչ , « Խնչ » , 'ի հակառակէն

ՅՆԻՄԱՄ , (շարժումն ստնուլ ուրախութեանն , եւ

ՅՆՑԵԼ , (յեախն) :

Յորմէ

ԻՆԻՄԼԱՅ , ԽՆԻՄԼԱՄ , ԽՆԻՄԼ , եւ ՄՆՑՈՍԻ , (անհաստատ , այսինքն , կտոր բրդուծ լաթ) . բաղղ. հաղբ , աղբ . կարկուտ եւ կրկուտ :

Եւ

ՅՆՑՈՒԼ , (խողովակ) : — Ճնցուղք հողմաբերք տան եւ անունն զօրն իրրեւ ցնցղով (Սեբեբ.) :

— Փորուածք երկրի եւ ցնցղաձեւ (կամ ցնցղակաձեւ) կրակք (Վեջբ.) :

Դարձեալ անստ բայէն , 'ի հակառակէն

(*) Բաղղ. խնձոր , սերկեիլ , ծիրան , վարունգ , ձմերուկ , սեր . Պուզ պտղոց անուններուն հետ :

ԱՆՑԱՆԵՄ (*) (կազմութիւնը բաղղ. լոյս եւ լուռանէ) :

ԱՆՑԻ , ՁԱՆՑԱՆԵՄ , — Ձանցեալ զիս այս բանք Սաղմոսին : Յն. παρέρχεται

ՁԱՆՑ ԱՌՆԵՄ եւ ՁԱՌԱՆՑԱՆԻՔ , — Թէ բարւոք թուի յաչս ձեր , սուք զվարձս իմ , ապա թէ ոչ՝ շունչ արեւ (Ձու. ԺԱ. 12) . Յն. ἀπειπάτῃς (որ է հրամ. ἀπαγορεύω բային) : Ամէն . ապ. Ձըրոյ զարեւ :

ԱՌԱՆՑ , միշտ սեւ . խնցրով , եւ իրր թարղմ . Յն. ζευ οίνου . ասանց զինուոյ : — Յորժամ առաքեցի զձեզ ասանց բախէ եւ խառնէ եւ կըշնց , Յն. ἄτερ βαλαντίου καὶ πύρας καὶ ὑποδημάτων (Ղուկ. ԻԲ. 35)

ԹԱՆՑ . բաղղ. քարէն-լու եւ լուրոյ : Տես եւ աղ-լուրոյ :

Անցանել՝ նշանակէ նաեւ՝ չքիսնուլ , չընշուլ , անշնել երթուլ :

— Երկիրք եւ կրկիր անցցնել , եւ բանք իմ մի անցցնել :

— Անցք ստուերի են կեանք մեր : Յորմէ

ՅԱՆԿՈՒԹԻՒՆ , իրր զի ցանկութիւն վաղանցուկ է , եւ ոչ տեւական : — Աշխարհս անցանել եւ ցանկութիւն նորա (Ա. Յալէ. Բ. 17) :

Յորմէ առեալ

— Յանկութիւնն անցանել , եւ որդն

(*) Ի զիրս Եւր. Լե. 31 : « Ծոցեաց նմա արեւ իրրեւ անց քե-իլ Աստուծոյ : Տե-իլ է յատուկ անուն տեղոյ (երբ. Էւու-եւ) , եւ զիտեիլ է զի քե-իլ . Յն. τὸ εἶδος (ուղղ.) անփոփոխ մնայ 'ի հայցականն . եւ զի բայն անցանել , որ վարի 'ի մեզ ըսք նախորիւ , 'ի Յոյնն վարի հայցականու , եւ τὸ εἶδος , որ Սէպէտ եւ հայցական է 'ի բանից , սակայն՝ որպէս տասար , նոյն է ընդ ուղղականին ըստ կազմութեանն : Արդ Պուի Սէ Պարզմանին մեր յուղղական հոլով առեալ է զբանց իրրեւ անուն անցանել-բային , սակայն իմաստ բանին Պուի լինել , իրրեւ անց ընդ Տեախն Աստուծոյ . այսինքն , ընդ տեղին ընդ այն որ կոչի տեախ Աստուծոյ :

ոչ մեռանի (Ժ-Մ-Գ-Է) :

Յորմէ 'ի հակառակէն

ԱՆՁՆ , իբրև հաստատութիւն ունեցող բան մը՝ մարմին մը :

— Ամենայն անձն որ ընդ իշխանութեամբ է :

ԱՆՑՆԱՏՈՒՐ ԼՆՆՆՎ , է իբր թարգմ. Պրակ. Բէն-Գոմէ :

Անցանել՝ մասնաւոր ինքրով մը նշանակէ նաև չանալ , արհամարհել . — Անցանել զօրինօք — ըզպատուիրանաւ . — զբանիւ . իբր Յն. παρέρχεται :

Յորմէ

ՅԱՆՑՈՒԱՆՔ , ՅԱՆՑԱՆԵՄ , ՅԱՆՑԱՆՔ , ՅԱՆՑՈՒԹԻՒՆ , ՅԱՆՑՈՒՑԱՆԵՄ , ԱՆՑԱՆՑ :

Անչն բառէն , ինչպէս յայտնի է , կը շինուին

ՅԱՆՁՆ ԱՌՆԵՄ , (ու.մեք)

Յորմէ 'ի հակառակէն՝

ՅԱՆՁԱՆՁԵՄ , իբր՝ խնամ ունել իմք անձամբ անձին :

ՍՏԱՆՁՆԵՄ , իբր՝ յանձն իւր առնուլ՝ ոչ այլուձ ու.մեք յանձն արարեալ : Բազդ. յուրիւրեմ եւ ստ-երիւրեմ , եղձանեմ եւ ստ-եղձանեմ , գտանեմ եւ ստ-գտանեմ , համբակ եւ ստ-ամբակ :

Յորմէ (յանձն աւնեմ)

ՀՈՒՆՁՔ , ՀՆՁԵՄ եւ ՀՆՁԱՆ , ըստ օրինակի Պարսկերէնին , զի -է-է-րէ-է , է յանձն աւնել , եւ -է-է-րէ-է , հնձել , ժողովել , քաղել , -է-է-րէ-է նշանակէ՝ հնձան , (հ'ն ձ'ան , յ'ան ձ'ն) :

Գարձեալ 'ի բայէս առնամ՝

ՀՆՁԱՆՎ , կազմեալ է գրով , որ պատասխանէ Յունականին Ե՝ ԵԾ . եւ առնամ բայով . Յն. εὐεχτός , այսպէս նաև εὐχ- , εὐχικός . հոգը , εὐδίατος . այս կարգէն է նաև՝ հմ- , (տես՝ մասնեմ) . այսպէս կազմուած է նաև՝ հրե- , εὐρατός . եւ կամ է փոխանակ հր , է- , εὐρατός . եւ էր- , οὐρατός :

ԳԱՆԳԱՎ .

ԳԱՆԳԱՎՆՎ , ԳԱՆԳԱՎԱՆՔ ,

Յորմէ 'ի հակառակէն՝

ԳՆԳԱՎԱՆՔ , (յուզմունք , շարժմունք , վրդովմունք) : — Մինչդեռ յամենայն կողմանց զնոզանք էին (Ուլ. Տէ.Տ.) :

Որպէս եւ

ԳԱՆԳԱՁԵՄ , — Ո՛չ որպէս Մարկիոնն զանգաչէ (Ե-Է-Է) :

ԳՆԳՁԵՄ , — Մարգարէն . . . զնոզէ բանիւք (Փէլ. Լէ.Ն.) :

Մազին յուսուպիւն Տանտաղոսի որ տանջէրն ծարուահիւժ , պարանոցաթաղ կացեալ 'ի լճակի , 'ի տարտարոսն :

Առ Դուկիանոսի (Չր-ճ. ՄԵ-Ն.) ,

Մենիպոսո հարցանէ զՏանտաղոս եթէ վասն էր ողբայ եւ հեծէ կացեալ 'ի լճակին . — Քանզի պարակի 'ի ծարուոյ . — Եւ ընդէր զանգաղի բնայ . — Քանզի ոչ կարէ :

— τί κλάεις, ὦ τάνταλα; ἢ τί σεαυτὸν ὀδύρεθ, ἐπὶ τῇ λίμνῃ (ծանծաղ) ἑστῶς, . . . οὕτως ἀργός (զանդաղ) εἶ ὡς μὲν ἐπικύψας πειθῶν .

Յայտնի է Յ-Է. Ե. զխոյն մէջ պատմութիւնն անդամաւորմին , որ երեսուն եւ ութ տարուրէն հեռէ կը տառապէր Պորապիկէ աւազանին քով , փափաքելով անոր մէջ նետուիլ՝ բժշկուելու համար , երբ ատեն ատեն Ատուածոյ հրեշտակը կու գար , շարժել ջուրերը , բայց չէր կրնար ողորմելին , վասն զի մինչեւ որ ինք զանգաղանօք պատրաստուէր , այլ ոք վրայ հասնելով կը նետուէր ջուրը , (քանզի յառաջագոյն նետուողն էր որ կը բժըշկուէր) :

Արդ Պորապիկէի անդամաւորմին , եւ տարտարոսի ծարուահիւժ տանտաղոսի մէջ թարգմանչին թափանցող մտքը զիպաց մերձաւորութիւն մը նշմարած է , — ինչպէս որ իրօք եւս կայ , — քանզի

երկուքն ալ կը ամսնջուին՝ Չուրի համեմուտ համար, երկուքն ալ Չուրի մօտ գտնուելով հանդերձ:

Հոս Յիսուս անդամալուծին կը հարցունէ, « Կամիս ողջ լինել. եւ եթէ կամիս, ընդէր աւազանը չես իջներ ժամանակին՝ երբ հրեշտակը Չուրի կը յուզէ »:

Հոն Մենիպպոս Տանտաղոսին կը հարցունէ թէ ընդէր կուլաս կ'ողբաս անդադար՝ այդ ամբաւ Չուրերուն մէջ: Երկուքն ալ պատճառներ մէջ կը բերեն, անդամալուծը կ'ըսէ, « Տէր, ոչ զօր ունիմ՝ թէ յորժամ Չուրքն յուզիցին, արկցէ զիս յաւազանն, եւ մինչ ես քանքանէ՞մ, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ »:

Իսկ Տանտաղոս կը պատասխանէ, « Բանդի պապակիմ 'ի ծարաւոյ, Մենիպպէ: Մենիպպոս կը յանդիմանէ զՏանտաղոս իրր գանդաղ, — Աւազարութեան արժանի կէտ մ'ալ այս է որ զՏանտաղոս գանդաղ անուանողը Մենիպպոս է (առ. Լուկիանոսի): Հայր տեսած է կամ կարգապատ է Մենիպպոսին այս խօսքը, Լուկիանոսի գրուցաորութեան մէջ, եւ Տանտաղոսի անուան զրայ այս խաղը իտղացած է: Յն. ստօς ἀργός է: արքան քանքան էս, որ գրուից քիչ մը ձեռն չես ուղեր, Չուրին հասցընելու համար:

Տանտաղոս յուսահատարար կը պատասխանէ. « Իմ բաժինս հառաչանք է », ամէն կէր փակուած է ինձ համար, եւ ամէն փորձ սպասած, յոյսը տարագիր է այս խաւարին վայրէն, Մենիպպէ, Տարտարոսն անուղորմ է: Գրուիս զէպ 'ի Չուրը ծրուեմ: Չուրն 'ի չրթանցս կը խուսափէ: Չուրիս իրարու քով բերելով զոգաւոր սկաւառակի մը ձեւ տամ՝ որով կարող լինիմ Չուրը բերանս հասցունել. սակայն, անցըր բան: Չուրը բերնիս հասցընելու պահուս՝

ի՞նչպէս կ'ըլլայ չգիտեմ, մատուրներուս մէջտեղերէն Չուրը կը քամուի, տեղի կու տայ, եւ ձեռքս անգամ թաց չմնար, որ չրթուչքս քիչ մը թրջել կարենամ:

Արդ Հայ թարգմանիչն անդամալուծի պատմութեան եւ Յունական առասպելին մէջ նշմարուած վերաբերութիւնը լաւ ըմբռնելով՝ Մենիպպոսի մեղադրած յամբաշարժին անունը կ'անուու, եւ անոր հայկական գրոյմ կու տայ, եւ ա՜հ յայնմ օրէ առասպելեալն Տանքան իրապէս քանքան նշանակելու կ'իբր կանոն. թերեւս այսու՝ նաեւ ցուցնել ուղիով թէ զանդաղութիւնը իսկապէս գո՞տիային պատուհաս է:

Ընթերցողին ուշադրութիւնը մատուցողապէս սա կէտին զրայ կը հրաւիրենք որ բնագիր Աւետարանին խօսքը ἐν ᾧ δὲ ἐρχομαι ἔγω, (եւ մինչ ես գամ), 'ի մեզ թարգմանուած է « եւ մինչ ես գանդաղիմ », բառ մը որ բնագիրը չունի, եւ մերն ունեցած է յոյժ փայելչապէս, եւ կարծես թէ թարգմանիչն իրր զգածուելով պատքեալ Տանտաղոսի անվարձան դատապարտութեան աղիտէն, արտօրած է ամէն զնա 'ի Տարտարոսէ 'ի զոփաշունչն Պրորաբիկէ, նորա հրատապ ծարաւը սորա հրաշալի Չուրիով բուժելու: Չէ մտացած նաեւ այն լծակը, (λέων) յորում կայր Տանտաղ, փոխել 'ի

ԵՄԱՆՍԱՂ:

ԵՄԱՆՍԱՂՅՄ (այլ. ծամծմել) բայն եւս այս խօսքին կը վերաբերի:

— Կեր որպէս մարդ, եւ մի ծանծաքեր (Մէրք. ԼԳ. 19), Յն. διατάσσει: Յունարէն լեզուն եւս այդ առասպելեալ Տանտաղոսի յատուկ անունէն ձուլուած՝ հասարակ բառեր ունի, ինչպէս նաեւ մենք, (Տես 'ի վեր անցըր), ταῦτα λέει, ταῦτα λέει, ταῦτα λέει, ταῦτα λέει:

Յունարէն լեզուի մէջ կան յա-

սուկ անուններ որ կը թուին թէ հասարակ անունէ մը ձևացած են, ուղղադրութեան փոքրիկ տարբերութեամբ). զոր օրինակ, քրօս, (կանոս, զիք ժամանակի), ձևացեալ է 'ի բառէս չրօս (ժամանակ) :

Փոքրիկներն անունի հանդոյցը ձևացած է 'ի բառէս չորօն, որ նշանակէ բար, չուան, քրօսոս, (կրեոսու Լիդացոց թագաւորն, որոյ մեծագանձ հարստութիւնն առակի կարգ անցած էր), եւ Յն. չրօսն, (սակի, ճոխութիւն, ընչաւտութիւն). Հօ՛ղոս, (Չոյի, նախանձընդդէմ Հովերի), եւ Յն. Հօ՛ղոս, (նախանձ), Յն. քլօստօն, (Պղուտան, զիք ճոխութեան) եւ քլօստօս, (ճոխութիւն, ընչաւտութիւն, առատութիւն), այսպէս թուի նաեւ τάνταλος, որ ըստ մեր տեսութեան քանդակ մըն է, ըստ այլոյ՝ անձնաորութիւն է ընչաքաղց ազանութեան, եւ այս կ'ըլլայ թիկեւ փոփոխութեամբ մը, τάλαντος, քլօստ, ուրիշ բառով՝ քանդակ :

— Առաջիկաւս (Տանաղոսի) օրինակին միջապատ արծաթաւէրք, որոց ունելով գլխութիւն ամենայնի, չեն ձեռնհաս փայելել զնոսին (Կենսագր. երեւելէ որունց, Տղ. Վեյնշտեյն 1839, 'ի բառին Տանաղոս) :

ԱՐՈՒՓ, — Այսուհետեւ երթեալ նստիցիս ընդ արուգ հոգմուտիք (Ուլ. Ես.) : Թրք. արքէ նշանակէ փոխ, ազազուն :

Յարմէ 'ի հակառակէն

ԱՌՈՅՒ. բաղդ. կարկուտ եւ կրկուտ, ստին եւ ոստին :

Յարմէ

ՈՒՐԱՓ, գործի հիւսան, ՏՃ. քեւէր, ծաղեալ 'ի բայէս՝ քեւէր, որ նշանակէ հատանել, եւ քեւէն, նշ. հատու, սուր, բարկ, զի միայնէս

ասի, քեւէն քեւէր եւ քեւէն քեւէր, (սուսեր հատու եւ բարկ քաղաք) : Տես եւ՝ սուր (գլ. եւ ամ.) : — Թեքեաց հիւսն զգործի իւր, ուրազ արեաց (Ես. ԽԳ. 12) :

Յարմէ

ԵՐԱՓ, գրեալ եւ

ԱՐԱՓ, ԵՐԱՓԵՄ եւ ԱՐԱՓԵՄ. եւ այս՝ թելադրութեամբ Յունականին, զի Յն. օջիւ, նշանակէ բարկ, հատու, սուր :

ԵՐԱՓԵՍՔԱՅ նաեւ՝ ԵՐԱՓ, որով բարդեալք օջիւրօս, օջիւրօս, ՍՐԸՆՔԱՅ, ԵՐԱՓԵՍՔԱՅ, օջիւրօս ԵՐԱՓՈՏՆ, օջիւրօս ԱՐԱՓԱՄԻՏ, օջիւրօս ԱՐԱՓԱՊԻՐ, Թրք. կրտսի, քեւէր քեւէր, իսկ քա չկարեր, իսկ քա կը կարէ :

ՍՐԸՆՔԱՅ, ՍՐԱՄԻՏ :

Մերս

ՉԱՅՐԱՆԱԼ, թուի ստուգարանելի քանակ, այսինքն, սուր եւ բարկ լինել. որով նոյնանայ իմն ընդ՝ Բարկանալ, (Տես զբառով) :

— Սուր, սուր, արեաց եւ զայրացիք (Եւլի. ԻԱ. 9) :

Ըստ ամենայն հաւանականութեան մերս

ԱՌԱՔԻՆԻ, ԱՌԱՔԻՆՈՒԹԻՆ, ծագի 'ի բառէս՝ քեւէր (Տես 'ի վերայ) : Յն. օքրօն նշանակէ առաքինութիւն, նաեւ՝ ոյժ, զօրութիւն, ինչպէս նաեւ Լատ. virtus, է զօրութիւն, եւ առաքինութիւն, եւ 'ի մեզ հետ :

— Ի մէջ պատերազմի՝ առաքինի (Իճուս. Լ. 15), Յն. օնօրօս :

— Չի առաքինացան ընդդէմ նոցա Յովար եւ Արեսաա (Նի. Բ. ԹՊ. 26) : Փայով քեւէրէ բառիս կազմութեան, կ'երեւայ որ քեւէրէ բառին վերջաւորութիւնն ասած է :

ՆԵՐՔԻՆԻ, յետեւառաջութեամբ գրոց յեղափոխուած : Կազմութիւնը բաղդ. առեւանդել, վիթխարի, կորով :

Ներքինի՝ կը թուի ձևացեալ 'ի

Յն. բառէս՝ ἀνεργίς, որ նշանակէ անկարող, ասկիար, անգոր, եւ իրր՝ անէրգորչոց:

Յն. բառն Ներքինն է անուշոց, որ նշանակէ նաեւ՝ ասկիար, անգոր:

Բաղղ. Մ=Ջ, +=Ճ=արդ: Իսկ (Բ. Մ=չ. ԺԲ. 33), — Եւ արքայն Իսրայելի . . . առէ ցներքինն, Յն. ցկառավարն: Թերեւս զի մերձաւորք են ձայնքն անուշոց, Ներքինն, եւ հնոցոց կառավար:

Ներքինի բառէն,

Ներքինն, Ներքինն, (տկարանալ, փտորի): ՉՆերքինն մի չփոթիւր՝ ընդ Ներքինն:

Իսկ

ԱՌՌՎԱՆԵՄ, ՈՌՌՎԱՆԵՄ, զիտազութեան արժանի է Լա. irrigare, եւ rigare, որ նշանակէ զնոյն:

Ըստ մեզ՝ մեր —=+էնն՝ բառէն կր թուի ծագեալ

ԱՐԱՎԻԼ, թուռն մը, Յն. πελαργός եւ այսմ պատճառ տուած է թերեւս հին ինչ աւանդութիւն արագի ի վրայ:

Ըստ Յունաց եւ Եգիպտացեաց արագի համարեալ էր օրինակ եւ պատկեր առաքինութեան եւ վարուց օրրութեան Եգիպտացիք աստուածային պաշտօն եւս կր մատուցանէին արագի: Նախնի Յոյնք օրէնք մը ունէին որ կը կոչուէր πελαργ. και νόμοι, օրէնք արագի, որ պարտական կ'ընէր զօրդիս՝ տաճել զձնոց իւրեանց:

— Արագաց որ ծերունիքն են՝ ձաղք ամենայն ուտակք պաճարեն չաճ ճնողացն ՚ի պէտս: Ի թուռնու բուն զիբրին արդարութիւն արագիլ ցուցանէ՝ զձնոց փոխանակ կերակրելով (Փէլ. Տ=ն=):

— Իրրեւ տեսանեն, ասեն, ճոյս (այլ անուն արագիլի) թուրացեալ զթեւս հօրն իւրեանց ՚ի ծերութեանէ, աստի եւ անտի մտանեն եւ բառնան զնա ՚ի վերայ թեւոց իւր-

եանց, եւ ասունն խազան, եւ մեղմով ընդ նմա գնան, եւ ջամբեն կերակուր ինչ զօր գտանեն, եւ որպէս ասորժէ երթալ նա, այնպէս ընդ նմին երթան հանդարտիկ, չուրջ պատեալ զնովաւ յաջմէ եւ յաճեկէ: Եւ այսմ զոր ասացաք, բազումք վկայեն թէ այս այսպէս է: Եւ մարգք բարեդորժք որ ասնեն բարիս ընկերաց, այսպէս անուանեալ կոչին, Ճայից պէս պատուազիրք (Վէջոբ. Ը. 68):

— Արագիլ արգար, զի զծերացեալ հայրն կերակրէ (Արգ.):

— Օձասպան արագիլ զու արգար (Շն. Տ=չ):

Արգէլ իրրեւ մեծ եւ զօրաւոր թուռն մը, յորմէ ՚ի հակառակէն ԱՐԱՎՈՒԼ, (աղղ մանր մարտիոց),

Նաեւ Երր. Խ=բէլ:

— Չխարագուլ եւ որ ինչ նման է նմա (Ղե=դ. ԺԱ. 22):

Բաղղ. ցուլ եւ լու, ջորի եւ ջորեակ, ազրուկ եւ տիեզերք:

Նաեւ մերս

ԱՐԵՎ, նոյն է ընդ՝ Եր=ք: Պարզինք:

Ի մեզ

ՇՈՅՏ, — Չայր չոյտ եւ զգոյ: ՚ի գործ իւր (Ա=մ. ԻԲ. 29):

Յն. ἄρατ. κίν ἄνδρα καὶ ὄζον, այս ինքն, ὄζον καὶ ἄρατ.κίν, (զայր ըզգոյ եւ չոյտ):

Արգ շոյս, է բառ Պարսիկ, եւ նշանակէ արեգակն, (չիյտ) եւ ըստ մեզ մերս երագ՝ թեթեւ փոփոխութեամբ եղեալ է՝ րեթ, նոյն ընդ բառիս՝ արեգակն (*):

ԱՐԵՎԱԿՆ, (որպէս ունիմք նաեւ փայլակն, կայծակն). Պրակ. չեւէ:

(*) Պրակ. չեւէ (ակն) եւ չեւէ (պրիւր): Արտ. =չ նշանակէ եւ այց եւ պրիւրակն: Որպէս եւ աս մեզ կրկին է նշանակութիւն բառից. — Եթէ ընթացաւ սիրտ իմ զկնի ական իմոց (Յոր.): — Ել Եղիսէէ յսկանս շուրցն, եւ արկ անոր այ (Դ. Թագ. Բ. 21):

— քէն—, Ի Պարսից լեզու՝ մերձաւոր են ձայնքս շէյտ (արեգակն), եւ շէն—, որ է մերս

ՇՏԱՊ, ՇՏԱՊԵՄ, Պրակ. շէն—քէյտէն, շէն—քէտէն :

ՇՏԱՊԱԻ, ՇՈՒԹԱՓ եւ ՇՈՒԹԱՓԵՄ, — է՝ որ ջանայ եւ վաստակէ եւ շուքախէ (Սէր— ԺԱ. 11) :

— Կէսքն շուքախեն, կէսքն հրատարակութիւն մատուցանեն (Վէրք.) :

Եւ

ՍՏԷՊ, ՍՏԻՊԱԻ, (մկ.) Պրակ. պէ— շէն— :

ՍՏԻՊԵՄ, Պրակ. շէն—դարան, նրշանակէ՞ յորդ սաստիկ անձրեւ . ՏՃ. — շէն— : Տես զգործութիւն րայիս՝ — Կէսքն, Ի բանիս . — Վասն անձրեւին որ ստիպէր (Գործ. ԻԸ. 2) : Են. δια τὸν ἄετὸν τὸν ἐρεσιῶτα — ἐρεσιῶτα — ἐρεσιῶται :

Շոյտ՝ պատասխանէ յունականիս օձն, որպէս ցուցաւ Ի վերայ :

Գարձեալ

— Երազուքք են ուր նոցա հեղուլ զարիւն (Հ—ժԷ. Գ. 15) : Են. ὄζειτε οἱ πόδες αὐτῶν ἐκ γάλακτος :

Են. բառք օձն նշանակէ, թէ՛ արածայր, եւ թէ՛ բարկ, որպէս եւ թրք. Կէսքն դարան եւ Կէսքն Կէսքն, եւս եւ զարեգակնէ, Կէսքն կէսքն, սասցաւ Ի վերայ թէ Պրակ. շէյտ եւ շէն—, (արեգակն եւ շապ) մերձաւորք են ձայնիւ, այսպէս եւ մեզ՝ շապ, եւ տապ :

Ունիմք աամհորէն

ՇՈՒՏԻՎ, որ ծագի Ի բառէս՝ շոյտ, նոյն նշանակութեամբ, իբր՝ սուր, այսինքն, սրածութիւն, մահ :

Ունիմք նաեւ

ՇԻՏԱՎ, որ է նոյնպէս Ի բառէս՝ շոյտ : Են. εὐθὺς (մկ.) նշանակէ ուղղակի, շեշտակի, շիտակ, նշանակէ նաեւ՝ փարգաղակի, կս բնա կս, աչխ. շոյտ— :

Տես նաեւ՝ — քէն— քէն— :

ՆԱԽ, Պրակ. նէ—քէն, նէ—քէն, նէ—քէն, նշանակէ սկիզբն, առաջին, նախ :

Յորմէ

ԿԱՆԵԵՄ, (կ) ա ն խ
2 1 3

ԿԱՆՈՒԵ, ԿԱՆԵԱԳՈՅՆ, (նախադրն) : Իսկ

ՆԱԽԱՐԱՐ,

ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ, (բարգեալ՝ նախարար). թարգմանութիւն է Լատ. ձայնիս՝ praefectus, praefectura .

— Յորոց մի էր եւ յարեաութեանն Հայկ, անուանի նախարարն (Ստր) : — Չգիտով զմեր ընկի նախարարութիւն մինչեւ ցՔաղզէացոց Սարգանապարհայ (Ստր) : — Յինքն եւ զբաջն մեր նախարար յանգուցանէ զՊարսր (Ստր) : — Ի Յետուայ զոզոյ փախուցեալ մեր նախարարք Քանանացոց կերպ բնակից աստ (Ստր) : — Յորմով ընկերիս սայր Հերովդէս . . . նախարարաց իւրոց (Մարկ. Զ. 21) : Են. μεγιστάνες : — Յոխեփ . . . սայ պարկեշտ նախարար (Մարկ. ԺԵ. 43) . յն. βουλευτής : — նախարարք այլազգեացն ասեն (Ա. Թագ. ԻԹ. 9) . յն. πατράρις : — Անկաւ սունն Ի վերայ ամենայն նախարարացն (Գործ. ԺԶ. 30) . յն. ἀρχων :

Յորմէ Ի հակասակէն՝

ՆԱԽԻՐ, (յորմէ՛ նախարար) :

— Որոց (Եպիկուրեաց) անքան կամակոր յամուսութիւն եղեւ, մինչեւ յախնափ Ի բազում նախարաց փխիստփայլոյն Աստուածոց եւ ոչ մի Աստուած բարձեղ (Եւնիկ) :

Բազք իշխան եւ խաչն, (յորմէ՛ խաչարար) . հարուստ եւ արուեստ, սինկլիտոս եւ սինկլոր, տրիրուն եւ արուստ :

ԹՈՒԻԻԻՆ, յոգ արջոյ .

— Այլ որ զարջոյ թոժիւն սնուցեալ կարաւիչս ուսուցանէ (Նշէկ) : Թրք. Բուսան նշանակէ արջոս, զուարակ :

ՊՐԿԵՄ,

ՊԻՐԻ, ՈՒԺԳԵԱՊԻՐԿ, Պրակ. քէրչէրէն նշանակէ սրբել զծայր բեւեաթ կամ բեւեաղ, զամել, ՏՃ, քէրչէն էրէտ :

Յորմէ (պրկեմ), 'ի հակառակէն ՓՐԿԵՄ, ՊՐՕԱՆԵՄ, — Այսպէս եղև ամենեղուն փրծանել յերկիր (Գորշ. Իէ. 44) :

ՓՐՕԱՆԵՄ, աստի է աշխ. Էրջոյնէն :

ՄԱԶԱՊՈՒՐՆ, տես եւ ճաղարար :

Բազդ. փակեմ եւ փախնում, զերծում եւ զերծանիմ, պնդեմ եւ պնդիմ :

ԽՆԻՒԱՄ,

ԽՆԻՈՒԹԻՒՆ, Պրակ. խնոթէրէն, խնոթէրէն, նշանակէ խնդալ, եւ խննաէ, խանաէ՝ նշանակէ ծիծաղ : ԱՌ ԽՆԻՒՆ, խնոթէն, սորտոթէնէն : Արմատ խինդ, յորմէ աշխ. :

ԽՆԻՒ, եւ իրր՝ միշտ խնդացոց . — Սիրտ իմաստոյ 'ի ասն սղոյ, եւ սիրտ անմաթ 'ի ասն սրախտիւնան (Ասկ.) :

ԽՆԻՒ, ԽՆԻՒԱԿԱԹ, ԽՆԻՒԱՂԱԿԱԹ եւ ԽՆԻՒԱՂԱՏԻՄ. Խանդաղապեցաւ գնովաւ գուարն Փարաոնի (Նշէց. Բ. 6) :

Յորմէ (խնդամ), 'ի հակառակէն ԽՆԻՒԱՄ, ԽՆԻՏԱՄ, իրր ոչ խնոթէլ, որոթէլ, ընթ քորէն ոյլոց, նախնէլ . — Ո՞ ճնդի, որ խանասոյցէնդ այլոց բարիան, ի՞նչ որ ուրախակից լեալ խնդացէ (Ուկ. Մթէ.) :

Իսկ

ԽՆԻՒԱՄԱԼԻ, ՄՈՒՆԻՆԻՒ, զրեալ եւ մոխիինդ . բարեալ ' խնոթ եւ ճոն : Յն. KΩΝΕΙΟΥ :

Տես եւ՝ սորտի :

'ԻՐԱԽՏ, կայ ուրեք եւ

'ԻՐԱՍ, Պրակ. սէրտոթ, նշ. ծառ : — Ի պաղոյ ծառոց զրախաթից կերպոթ . բայց 'ի պաղոյ ծառոյն որ է 'ի մէջ զրախաթն, ասաց Աստուած, մի ուսուցէք 'ի նմանն (ՄՆոթ. Գ. 2) :

Յորմէ

ԴԱՐԱՍԱՆ, Պրակ. սէրտոթոթ, նշ. ծառք, սրպէս եւ

ԱՆՏԱԹ (*) . 'ի Յն. δένδρον, (ծառք) եւ δένδρον, նշանակէ անտառ :

ՊԱՐՏԷՁ, բառ արեւելեան, նշանակէ անտառ, տեղի ծառուէտ, Յն. παραδειτος, ն. Պրակ. քէրտոթ, Զանդիկ՝ դէրքէշ : Լատիներէն՝ hor-ti, hortus, նշան. զրախա, պարտէզ, յորմէ 'ի մեզ

ՅՈՒՈՒԹԻ, — Ամբարձ Դոխա գաշա իր, եւ ետես զամենայն կողմանս Յորդանանա, զի ամենայն յաստիէ էր մինչեւ կարծանեալ էր Աստուծոյ զԱղամ եւ զԻսթար, իրբեւ բզրտոթոթ Աստուծոյ էր (ՄՆոթ. ԺԳ. 10) : (Յն. πατιζουίνη, սաղեալ) :

Բազդ. սրթ, սյ, սղ :

ՈՒՌՃԱՆԱՄ, իրր յսորտի լէնէլ, բազդ. աճեմ, աճա մն :

Յորմէ թուրի

ՈՒՌ, — Ամենայն ուս որ բերէ պրատ զ, սրբէ գնա զի աստեղ եւս պաղարեր լիցի (ուսծասցի) (Յճէ. ԺԵ. 2) :

(*) անտառ (իրր համարք . կամ համ-ծառ) . (նոյն չի. Բու.) — Անտառ (= համ-տառ = համ-ծառ, սրբերն, ծառախոմք, ծառաստան (Էրչու, Ազգիլ, էջ 91) :

Յորմէ

ՈՒՌԻ, **ՈՒՌԻՆԻ**, իբր զի ուռ եւեթ բերէ, քանզի է ամենուին անպտուղ: Ուս կամ ուսի նկատի իբր անզօր եւ զխրարեկ:

Յորմէ 'ի հակառակէն'

ՈՒՌՆ. — Իբրեւ զեղէզն համարեցան նմա ո սունք (Յօք): Բազդարուդ եւ առադ, ձգօտ եւ ծնօտ:

ՏԵՐԵՒ, **Պրակ**, **Գէրէ՛՛**, նշ. նունձք:

— Ետեա թղնի մի 'ի բացուստ տերեւայից, եւ եկն թէ զստնիցէ ինչ 'ի նմա, եւ իբրեւ եկն 'ի նա, սչինչ եզիտ բայց միայն անբեւ . . . եւ ստէ, մի եւս սք յաւիտեան 'ի քնն պտուղ կրիցէ (Մարչ. ՓԱ. 13 եւ Մօք. ԻԱ. 19):

Յորմէ

ԴԵՐԵՒ, (իբր զիմարամանեայն իստ թեան կամ պողոյ):

ԴԵՐԵՒԱՆԱՄ, իբր տերեւանայ կամ լինել իբրեւ զտերեւ, յեանեայ յարդեանց եւ 'ի պողոյ:

Յորմէ եւ

ԹԵՐԵՒՍ բազդ. ճշմարիտ եւ մարթ:

I. A. U. S.

I. A. U. S. A. P. U. S., Թրք. սաւ, նոյն նշ. (Ախար. սաւ, նշանակէ դաղաղք):

— Յոյս աշխարհի 'ի լատասփայան ասպտ ինեայ եի ող աշխարհի զուսակ լինելոյ (Իմաստ):

Յորմէ

ՍԱՅԼ, — Սալլո չորս եւ եզինս աթ (Թաւ. Է. 8):

ՍԱՅԼՈՒԳ, զի երկոքին իսկ նկատին իբր շարժունք, պնայունք, նա 'ի ծալու, եւ սա 'ի ցամաքի լատա եղած է՝ չրկալու. համար չա:

Յորմէ 'ի հակառակէն'

ՍԱԼ, նկատեայ իբր անշարժ: — Բազումք 'ի գործնայ . . . բաւ լսն զսոյն, զի զօրասցին, ասնն,

չղթ այքն Արտաւազդայ (Սոր.): Բղդ. դուռն եւ տոռն:

ՍԱԼԱՆԱՄ, կառք եւ կառուցանեմ Լինել անշարժ կամ կարծր իբրեւ զսալ. պնդանայ:

— Սիրտ նորա սաւշեւ է իբրեւ զվէժ, եւ հաստատեայ կայ իբրեւ շաւ զարքնայ անշարժ (Յօք. ԽԱ. 15): — Ըբ' սք 'ի ձէնջ վէժ սալացեայ (Ռօկ):

ՍԱԼԱՔԱՐ, — Ի սալաքարի վերայ եզի զնա (Նշէկ. ԻԴ. 7): Բազդ. կառք եւ կառչիժ, կառուցանեմ:

Յորմէ (սալանամ) 'ի հակառակէն ՍԱՆԱՄ, բազդ. սեւեւեւ եւ սաւաւանել, պնդել, թրծել եւ թրջել: **Յորմէ**

ՍԼԱՔ, — Կակուղ էին բանք նոցա քան զձէլի, եւ ինքեանք որպէս սլաք (Սաշէ):

Ըտտ սլամ'

ԿԱՌՔ, բաւ Լատին carrum, նոյն նշան. կառք նկատի իբր շարժուն, պնայական, յորմէ 'ի հակառակէն **ԿԱՌՈՒՑԱՆԵՄ**, զհտեղել, պնել հաստատաթեան:

— Կառժ զու զսանն մեծ, եւ եւփեա եկոյ (Ի. Թօք. Դ. 38):

— Կառժ զկաթնայդ, կառժ, եւ արկցես 'ի գմա ջուր (Նշէկ. ԻԴ. 3):

ԿԱՌԶԻՄ եւ **ԿԱՐԿԱՌ**, զէզ, կոյտ քարանց: Բազդ. սալլ եւ սալ, սալանայ. դուռն եւ տոռն:

— Ահա կորկառս այս . . . ընդ իս եւ ընդ քեզ եզիցի վկայ կարկառս, զի ոչ ես անցից ըսա կարկառս (Մանք. ԼԱ. 5):

Յորմէ 'ի հակառակէն'

ԿԱՐԿԱՌԵՄ, (ձեռքը) երկնցունել զէպ 'ի մէկուն:

— Եթէ կերայ զպատառն իմ միտն, եւ որոտն ոչ կարկառեցի (Յօք. ԼԱ. 17). յն. բεεβωα:

ԿԱՐԿԱՌԻՄ, Մօլլ, երկնայ սուսնելու համար (բան մը):

— Կարկառու Արիմիլէք ընդ պատահանն , եւ հասու զԻսահակ (Մանգր. ԻԶ. 8) . քն. παρακλιτι :

ԳԱՏ, Պրակ. քաթ, նշանակէ Իրաւունք, արգարութիւն :

ԳԱՏ ԱՌՆԵՄ, Իրր Թրք. (հոգիէն) հոգի էլէնէ :

ԳԱՏԱՌՈՐ, Պրակ. քաթէք :

ԳԱՏՄԻՐ, Իակ (Յոթ. 23), — Չամանս ապրեցուցանիջիք՝ յախշակեալ 'ի հրոյ, եւ ոմանց օգորմեսիք՝ էրէկէնէ քաթէլ եւ զպատմուճանն որ 'ի մարմնոյն իցլ աղտեղեալ :

Կն. Ոմանց օգորմեսիք, եւ զոմանս ապրեցուցանիջիք քրէկէնէ յախշակեալ 'ի հրոյ, քաթէլ (ատեցեալ) եւ զպատմուճանն եւալն :

Իակ

ԳԱՏԱԽԱԶ, բարդեալ՝ դատարագ : Բասիդ զերջին մասը՝ Պրակ. Խաւթէն բայէն է, որ նշանակէ խնդրել, պահանջել, կամել :

Պրա. քաթիւն, որոյ երկրորդ մասն Խաւ, է արմատ Խաւթիքն բային, եւ կը նշանակէ զնոյն : (Տես 'ի հանդիպոյ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՈՍՈՆ, կը թուի իրր համառօտութիւն քաթիւն թափն . կազմութիւնը բազզ. Խաւնէլ եւ արիւնէլ :

Յորմէ համառօտեալ. եւ 'ի հակառակէ նորին, իրր զի սոսին կամ դատարագ՝ համարձակ է :

Իակ

ՈՆ, (ոխակագութիւն) լըսիկ, 'ի ծածուկ : Բազզ. գաւանիւս եւ գաւաճանիւս . հննոյն եւ նննոյ :

ՈՆ ՈՒՆԻՄ, իրր ՏՃ. զարու թաթիւն : Կն. է/ՅՅ, նշանակէ տակրութիւն :

ՈՆ ՊԱՆԵՄ, նոյն ՏՃ. զարու քաթիւն : էճճ քաթիւնէն :

— Բարկութեամբ որս պահէին ինձ (Մալմ.) :

ՈՆԱԿԱՆ, ՏՃ. զարու թաթիւն : ՈՆԵՐԻՄ, կազմութիւնը բազզ. մա-երիմ, հաւատարիմ :

ԳՆԵՆԵՆԱԶՈՒԹԻՎՆ, բազզ. դատարագ : Իրր՝ Խաթիւնէն՝ արիւնէնէն : ՄԱՏԱԿԱԽԱԶ, Կն. Յղալուգ :

— Չիք մատակարար եղեն, Իրաքանիւր 'ի կին ընկերի իւրոյ զինջէին (երէժ. է. 8) : Տես եւ ճակատն : Եւ

ԱՄՓՈՒՅՄ, արիւն է՝

ԳՆԱՆԱԽԱԶ, Պրակ, Խալլան, Խալլ, նշանակէ քար, սասի քալլանէն բաս ձայնին նշանակէ քար գալլոյ, գալլակն, այսինքն, յոյժ կարծրացոյն, եւ իրր թարգմ. յունական ձայնիս λικρόβαλλος, (գալլակն) :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԿԱՅԼԱԿ, — Հոսէին 'ի նմանէ քրրտունք իրրեւ զկալլակն արեան (Ղուկ. ԻԲ. 44) : Բազզ. քաթիւն եւ քաթիւն, հիւս եւ հուսնէ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՋԱՏԱԳՈՎ, — Ասարեալ մասնէ ջատագով տեան իւրոյ (Եննէլ) :

(Իրր պաշտպան գափ, պաշտպանոց 'ի գատատանի) :

ԳԱՏԱԽԱԶ, ԳԱՏԱՓԵՏ, յորոց 'ի հակառակէն՝

ՋԱՏԱԳՈՎ, իրր՝ գատագով :

Այս բառին կազմութիւնը բազզ. գատէ՝ ճանչել ին կազմութեանը հետ : Պրակ. քաթիւնէն, է՝ ճանչել, ք փոխեալ 'ի ճ, նսու 'ի շ, Իրաքին շանեայ, շանեթ :

ԱՀ,

ԱՀ ԱՐԿԱՆԵՄ, ըստ հմանութեան Թրք. քաթիւն զարու քաթիւն, եւ Պրակ. քաթիւնէն : — ԱՀ կալու զնա :

ԱՀԱՐԿՈՒ, (որ ահ արկանէ) :

Եւ

ՀՈՅ, որ վարի միշտ ընդ բասիւնէն : — Սկսու ահն ու հոյն երթալ

ատաջի Յուդայ. Ա. Մ՛. Գ. 15) :

Ապա կարգէն է եւ

ՀԻ, իբր արմատ բառից :

ՀԱՆԱՄ, ՀԻԱՅՈՒՄՆ, ամենեցուն սոցա արմատ է Պրակ. ձայնս՝ հոյ^(*), որ նշանակէ երկիւզ : Կազմութիւնը բազմ. ձի եւ հեծանեմ :

ՆԵՒՆ, ծագեալ յանուանէն Նեքոնի կայսեր Հաղմոսեցեաց : Յն. *Ξαίρητις*, զերաքրիատա :

Բազմ. յատուկ անունէ անուամ յաներու հեա, զօնդաղ, արասոր, մարգարէ, ստիւծ, արեւ, ժմերա, յայնակ, ժանուար, կշիւ, բաւիլ, վիշապ, վիրապ, մարտ եւ այլն :

— Յայանել նմա, առէ, յիւրում ժամանակին, զի խորհուրդն անօրէնութեան արդէն զօրանայ : Չայս զՆերսէ առէ, որպէս թէ օրինակ էր նա Նեաքն, քանզի եւ նա կամեցաւ համարել զանձն Աստուած . . . : Կուտա այր մի որ չէր կարի նուագադոյն քան զնեան չարութեամբ (Ու՛. Բ. Թէ. .) :

ՓՈՒՇՏԻՊՈՒՆ, կամ

ՓՇՏԻՊՈՒՆ, Պրտ. քէ-շէ-դէ-դէ, քէ-շէ-դէ, այսինքն, թիկնապահ, օգնական, զօրավիգն, յենարան, նեցուկ, նաեւ՝ պահանգ :

— Եւ նմա փուշտիպան մի հուլասարիմ (Բ. հոյ) : Կոչէր առ ինքն զամենայն փշտիպան համահարպս իւր (Եւ՛. Գ. Թէ. .) :

Ատաի է մերս

ՊԱՇՏՊՈՒՆ, ՊԱՇՏՊԱՆԵՄ, Բարորակն արիչ են՝ ուշտըն, ուշտընէ-ու, ուշտընէ, եւ պէտք չէ լինաւ անոր հետ չփոթել, թէ եւ ձայնի մերձաւորութիւն մը կայ :

ԱՅՍ (անուն), այլ է ոյս (զերանուն), է ՚ի Պրտ. բառէս՝ ոյսէ, որ նշանակէ զեւ, ատանայ :

ԱՅՍԱՀԱՐ, Պրտ. ոյսէ-դէ-դէ, եւ ուրմեանեւ արմատ Թուրքերենի է-դէ, չնչեկ հոգմոյ՝ (իրօք կամ նմանութեամբ) մերձաւոր է ձայնիւ հայերենիս՝ ոյս, եւ պարսկականիս՝ ոյս, կը միանան ՚ի մերումս տարբեր իմաստք նմանաձայն բառից երկուց լեզուաց :

— Այս մըրիկ բաժին բաժակի նուցա (Սա՛. Ժ. 7) : — Գիտեմք զի այսն հոգմ է, քանզի յարմամ մեք ասեմք թէ սիւք չնչէ, ասորնեպ ասնն թէ այս չնչէ . . . ստի եւ զեւ օղի, այլ օղի չար, զոր թէպէս ՚ի մեր լեզու այս չար ասեմք, որպէս ՚ի խարանայ հարցն մերոց աւաջնոց՝ ըստ սովորութեան ՚ի մեզ կարգելոյ, այլ գիտեմք զի այսն հոգմ է (Եւ՛. Գ. Թէ. .) : Յն. *πυρετα*, օղի, չուսչ, հոգմ, հոգի : Բազմ. սիւք, *ψυχη*, իակ Յն. *πυρετα* *κρηνας*, է

ԱՅՍ ՀԱՐՅՈՒԿ, — Եւ եղև մինչ երթայաք մեք յաղօթս, պատահեաց մեզ աղախին ոմն որ (տայ. զոր) ուշէր^(*) այս հարցուկ, (այսինքն, այս կամ օղի Պիւթոնի) որ շահս բազումս տայր սերանց իւրոց մոլերոյն (Գորձ. Ժ. 16) : Յն. *πυρετα*, Պիւթոն, է անուն օձին զոր սպանն Ապոլլոն (ըստ առասպ.) եւ նշանակէ՝ փտութիւն կամ փտեալ :

Կրտուի թէ այս օձին զիրական գարշահոտութենէն ազգեալ՝ Գեղգիւան Ապոլլոնի մեհենին քրմահիները գուշակութիւններ կամ որովայնախօտութիւններ կ'ընէին :

Բայց կայ նաեւ Աս ՚ի չգոյէ Առատոձոյ ՚ի մէջ Իսրայէլի երթալք . . . հարցանել զճանճիկ սաստուածն Ակկաթաթի :

Եւ որովհետև *πυρετα*, մերձաւոր

(*) Յ գիրն անչեկի է :

(*) Յն. *Ξγουσαν* որ ուշեր :

է ձայնիւ թօն, (հրատ. քυθάνουσι
բային որ նշանակէ՝ հարցանել, և
πυθάνουσι որ է անց, բնգ, բայիցս
քυθάνουσι (հարցանել), և πύθω (փր-
սել), կը թափ թէ ՚ի մեզ հարցու-
կը՝ հարցանել բայէն ձևանալով ա-
սանձին նշանակութիւն ստացած է
կըր Բն. սնտիս, որ կը նշան. րէ-ր,
հէ-ր:

— Զեարգամ Բէտորեան հարցուին
կոտորեցին որդիքն Բարայէի (Թե-
ժ. 22). յն. սնտիս: — Հարցուիք
բարբառեցան աշխատութիւնս (Զ-
+բ. ժ. 2). յն. սնտիս: — Եթէ առ
հարցուիս երթացին (Ու. Ա. Թեւ):

ԿԱԽԵՄ, Բարբարոսացանէլ յերէրէ:
Բն. քրջա զնոյն նշանակէ՝
(ա γ γ ω այսինքն կ ա խ) և՛
2 1 3 2 1 3

Յորմէ ՚ի հակառակէն՝
ԿԱԽԱՆ, կըր՝ Բարբարոսացանէլ:
Յորմէ ՚ի հակառակէն՝

ԿԱՎԱՆ, (որջ, զաղարք զաղա-
նայ. թարսոց): Բաղզ. սար ևս
սոր, անկողին և նիւզ:

ԿԱԽԵՄ, ԿԱԽԱՆ, բաղզ. արժա ևս
սաթաթ, զուցանիմ ևս սուզա-
նեմ, ծագիմ ևս ծածկիմ, թայ ևս
թայք (ուն):

Դիակի է Թրք. սնտի ևս պս-
նտի, (կախել ևս կոխել):

ԿԱՎԱՆ, զրի և մաղրգմայ,
մաղաղմի, մաղաղմայ: Բն. քրեկն
(պնակ.) Լա. patena, ՚ի յունակա-
նէ քατίνη, (պնակ. սաղակ, մաղղ-
մայ):

— Մի ձևակը ՚ի մաղաղմի նորս
(Սէր. ԼԳ. 16). յն. քրեկն, քաչի,
նշանակէ պնակ նուիրական պերն՝
որ կը գրուէր զեզփեան մեհենին

ևստանուոյն վրայ (բառ հեթանոսայ)
խի մաչա, նշանակէ զանդուած ա-
լիք, խմոր, հաց, սատի բառ մեր
այս երկուքէն կը թափ ձևացեալ,
մ ա զ ր զ մ ա յ,
μ α γ ε σ μ α (γυα):

ՄԵՄԱՆԵՄ, Լա. morior. Պրակ.
Քրեկն, նոյն նշան. Բն. քαρίνω,
(թաղամիմ, չիջանիմ), զարձեալ՝
Բն. արթ, նշանակէ օրձա մահու,
մահ, արթնա, օրձասկան, և արթ-
մահանացու:

Յորմէ
ՄՈՈՍՆՍՄ, բառ օրինի խտարնակ
ձևայ, այսինքն, պէտք էր որ այս
վերջինը՝ առաջնոյն նշանակութիւնն
ունէր, որովհետև ուղղակի այն
արմատէն կը բխի, և փոխադար-
ձարար: Բաղզ. աղրիւր, սպի ևս
սպեղանի, յունուար ևս ժամուար:
Մոտանալ՝ հասարակ բայ է. քանզի
միտպէս կը նշանակէ՝ ևս մուսուլ,
ևս մուցուիլ, ինչպէս կ'ըլլան մու-
կայք:

— Մոտացեալ եղէ ևս որպէս
մետեալ (Սաղ. 2): — Միթէ ձանաչի-
ցին ՚ի խաւարի սքանչելիք քս,
կամ արդարութիւն քս յերկիր մո-
տացեալ (Սաղ. 22. 18): Երբ. «յերկ-
րին մտացութեան» այսինքն, ՚ի քե-
րէրանէ:

Ըստ առապելայ, մետեալք բմ-
պին ՚ի ջրայ գետոյն մտացութեան,
(Հ'ժո) որով մտացեալ լինին նոցա
սատիքս սահասարակ:

ԿԱՆՁ, Պրակ. կէնէ: Նոյն նշ.
ԿԱՆՁԵՄ, սնտիւրէլ, սնտիւրէլ, սնտիւրէլ:
Յորմէ ՚ի հակառակէն՝
ԿԱՆՁԵՄ, աշխ. քրեկն, սնտիւրէլ
հանէլ:

— Զագրը եւ զերի +անդէլ յա-
կերաց (Եւէ. ԻԴ. 4) Յն. ἐκ εταρι-
αίνων: Բազդ. Ժողովի եւ Ժողովի,
բարդի եւ բրդի:

ՔԱՆԶԱՀԱՏ, (քտակահատ), Յն.
βαλατιστόχοι, զի Պրակ. Կէշէ՛ նշ.
+—ի, քրդ. —:

Իսկ

ՔԱՆԶԱԿ, —ն—ն քէշ—շ, Պրակ.
Կէշէ՛:

* *

ՀԱԻ, բառ Հատին, բառ կրկին
նշանակութեանցն: Լատ. avis նշա-
նակէ թռչուն. հաւ:

— Արագէս ժողովէ հաւ զձագս իւր
ընդ թիւովք: — Մինչչեւ իցէ հա-
ւա խօսեալ, Իսկ

ՀԱԻ, Լատ. avus, նշանակէ նա-
խահայր, հայր պապ:

Յորմէ

ՀԱԻԱԿ, —իէղէն: Բազդ. ծեր եւ
ծայր. ծագ եւ ձագ. սաղաւարա եւ
սաւարա:

ՀԱԻԵՄ, ՀԱԻ ԱՌԿԵՄ, —իէղէն —
նա—, —ի—նէլ:

— Հաւ աւնեղով առաջիկայից ի-
ժոյց բանից ՚ի սրբիււոյն իմմէ (Պէտ.):

Յորմէ (հաւ՝ իբրեւ սկիզբն) ՚ի
հակառակէն

ՅԱԻ, Էբը՛, ծայր, ՚ի բառին՝

ԱՆՅԱԻ, Յն. ἀερος: — Երկիր
անբաւայօց եւ անյաւ. (Աէշօր.): —
Անյաւ զօրութեանն՝ կերպարանս
իմն իրիք յօղեցին կարկասեցին
(Աէտ.): Բազդ. այց եւ աղի, ծագ
եւ ձագ, ծեր եւ ծայր:

* *

ԱՌՌԻ, Լատ. arula, նոյն նշան:
ԱՌՌԱԿ:

* *

ԹԱԿԱՐՊ, Պրակ. Բէկէր նշանակէ
սարդի ոտայն, զործած սարդի ուս-
կանակերպ, ծակոտակէն. ծուղակ

ձանձից, ընդ որ հողմ անցանէ ա-
նարդի՛ առանց պոստատեղոյ դ՛հի-
սուածն:

— Զայց է ըստ առակին առաց-
եայ, ազիւս լուսնայ եւ կամ թա-
կարդու ջուր բերել, եւ գշարու-
թիւն ՚ի բաց հանել ՚ի մարդոյ ոգւոյն:
Յորմէ

ԿԱՐՊ, որ է թիւ կրկանեալ, եւ
՚ի ծայրին՝ սակզն կեռածայր, յոր
հոտատեալ զխայծն արկանեն ՚ի
ձով յորս ձկանց, Յն. λίνον, (սերմն
կառւածի, կոտու, թիւ ՚ի նմին
նիւթոյ, կարթի)

Այսպէս եւ

ՈՐՈՒԱՅԹ, թուի լինել նոյն ընդ
Յն. ἀργύρι, որ նշանակէ սարդ կամ
սարդի ոտայն, եւ կը նշանակէ նա-
եւ՝ արեգակնային ժամացոյց:

Արդ՝ արգ—յի կը պարզուի այս-
պէս, որոց, Յն. ἀργί, իսկ —յի մաս-
նիկ է, որ կը տեսնուի նաեւ ՚ի բա-
սիս ձեռագ—այթ, որ կ'երեւի նաեւ
—յի ձեռով.՝ երև—ոյթ, հաս—ոյթ,
զայր—ոյթ, ձանձր—ոյթ:

Սարդի ոտայն կը նկատուի իբր
սկար, զիւրեղձանելի, եւ կ'աւնուի
իբր անհոտատա բան մը:

Յորմէ ՚ի հակառակէն՝

ԵՐԱԽ, (ձիււ) բերան նշանակելով
իբր ուժով բան մը, յորմէ բարդեայ
ԽՍԵՐԱԽ, ՓՐՓՐԵՐԱԽ. — Քակե-
ցաւ երախ նորա . . . եւ ոչ կարէր
խօսել (Ա. Մ. Թ. 55):

Յորմէ

ԵՐԱԽԱԿԱԼ, Յն. λαβή, —նէլէ+,
ի—ն (Դարձեալ նկատուելով իբր ու-
ժով բան մը), — Զգեաց զձեռն իւր
ձախ, եւ առ զսուրն յաջոյ ազգերէ
իւրմէ, եւ եհար ՚ի կշտի Եզդոմայ,
արկ եւ զերախակազն եւս զհեա վի-
րին (Դտ. Գ. 21):

* *

ԲԱԻԻՎ, է Յունաց լարիւ իմնթոսը
(λαβίριθος), տեղի ոլորտապատոյս:

ԲԱԽԵՂ, մոլորահետ եւ իբր անկէ ԲԱԽՎ, ազգաց հնախօսութեան մէջ անուանի են Եգիպտոսի եւ Կրէտէի բաւիղները, եւ զայս վերջինը վերջիցիս յենէականին այսպէս կը նկարագրէ.

Որպէս պատմեն բարձր 'ի Կրետէ լեալ բաւիղ.

Սաւար որմովքըն մանաւածոյ 'ի շաւիղ.

Մոլորահետ ընդ բիւր ուղի դաւ ծուղակ,

Եւ տարակոյս անկէ, անդարձ եւ անծագ.

Զուղիղ հետոց ըստերբւրէր ըզ նըչան . . .

Զպատրանս յարկին եւոյձ Դեզազ բազմահետ

Ուղղեալ թելիւ ընդ կոյր շաւիղս արահետ :

(Վէրք. ԵՆԷ. Գէրք)

Գաղով մեր բաւիղ բառին կ'երեւի որ ծագումն առած է Բաբելոն յատուկ անունէն, (Երբ. 7-7, որ թարգմանի խառնակութիւն. Յն. ժնշտու) :

Յայանի է Բարեղոնի աշտարակին պատմութիւնը՝ Սուրբ Գրոց մէջ յիշատակուած. եւ առ մեօք շատ սովորական եզրած է՝ Բարեղական խառնակութիւն, կամ Բարեղոնի աշտարակ ըսել՝ սաստիկ չիթթութիւն կամ խառնակութիւն զուցնելու համար :

— Եկայք իջցուք եւ խառնակեցուք անդ զլիզուս նոցա, զի մի լուսիցն իւրաքանչիւր բարբառոյ ընկերի իւրոյ, վասն այնորիկ կոչեցաւ անուն նորա խառնակութիւն, (Երբ. 7-7), զի անդ խառնակեաց Տէր Աստուած զլիզուս ամենայն երկրի (Մնշ. ԺԱ. 7-9) :

Բազդ. յատուկ անունէ անուած բաւերու հետ, վիշապ, վիրապ, արտօսը, առիւնտ, կշիւ, դաշառ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՇԱԽՎ, — Ասաջորդեալ ինձ 'ի

շաւիղս քո ուղիղս (Ս-դ. 7) : — Ուղիղ արարէք զշաւիղս նորա (Մ-թ. 7), որ է հեռո՞ւ հեռո՞ւ, յայտնէ, երեւելի. բազդ. աղեղն եւ ուղիղ :

Եւ

ՇԱՍԱԽԻՎ, ՇԱՍԱԽԵՂ, յորմէ հաստատեալ.

ՇԻՂ, յորոց 'ի հակառակէն՝

ՇԻԻՂ, (Տես 'ի հանդիպոյ) :

ՇԻԻՂ եւ ձԻԻՂ, (յեախն) :

ՇԵՂ, ԱՍ Ի ՇԵՂ, ՇԵՂԻՄ :

* * *

ԲԱՍՏԱՐԱՆ, — Մասնեաց զնա 'ի բանտ բաստարանին (Եգ. ԹԳ.),

Պրակ. 7-7-էն՝ նշանակէ կապել, (հրմ. եւ արմատ՝ 7-7-թ) յորմէ 'ի մեզ

ԲԱՆՏ, գրեալ եւ

ԲԱՆԳ Եւ ՊՆԳ, ՊՆԳԵՄ, — Զոստ նոցա պնդեաց 'ի կոճեղս (Գ-ը. ԺԶ. 24) :

— Ինքեանք ոչ խմանան զինչ խօսին, եւ ոչ վասն որոց պնդեալքն են (Ա. Տէ. Ա. 7) :

Եւ 'ի հակառակէն

ՊՆԳԻՄ, 4-7-էն ընթացել :

— Պնդեցաւ Արրահամ 'ի խորանն առ Սարա (Մնշ. ԺԸ. 6) : — Պնդեցայ զի մի լուսայց, փութացայ զի մի տեսից :

Բազդ. սեւեռել եւ սաւառնել, սալանայ եւ պանայ, պրկիլ եւ փրրկիլ, թրծել եւ թրջել, դուրգն եւ զրգանք, հիւսել եւ հոսել :

Իսկ

ՎԱՆԵՄ, Լա. bannire :

Յորմէ 'ի հակառակէն

ՎԱՆԳԵՄ, — Այնպիսի ժանտ արտիւք վանդեալ իցէ (Ու. Մ-թ. 7) :

Յորմէ

ՎԱՆԳԱԿ, բազդ. 4-7 :

ՎԱՆԳԱԿԱՆ, (4-7-էն) :

— Փանձս ընտիրս վանդակեալս չուանօք (Եգ. Ի. 24). յն. θεταυροίς εκλεκτοίς δεδεμένους τριανίαις :

Այլ է

ՎԱՆԲ,

Այլ է

FAUS. Լատ. fautsus, նշանակէ երջանիկ բարեբախտ, Իսկ

FAUS. Պրակերէն արեւել, գրեալ եւ բազզ, բառ յեանոց) :

Ջիւն, Պրակ. Տիւն-ը, Բիւն-ը, նշ. փոկ. Թրք. Ժ-յը, (գործի ձողկելոյ) : — Ջօզան կոծել ջնօք ձեռնարկեն (Փէլ. Զի.) :

Չնեմ. — Գրեցենէս՝ համբակ տեսանելով ստանակեալ, զգատտիրակն ջնեալ պատուհասէր (Պի. Գ.) :

ՍՊԵՂԱՆԻ, բառ Յունական : Քիչ մը միտութիւն ունի, պէտք է որ բացատրուի : Յն. σπῆλαι σπῆλαι, նշ. սպի (վէրք կամ սչան վիրաց ի մարմնի) : բաց ի մեզ (բառ օրինաց խտարնակ ձեւոյ) առած է նշանակութիւնը իրր՝ վիրաց զեղ : Բառին կազմութիւնն է յունարէնին առաջին վանկը՝ σπῆ (սպեղ) յաւելմամբ առնէ մասնկան, իրր՝ այն կամ եղէն, այսինքն, սպեյ՝ սպեղ, կամ վիրաց վերարերեալ, կամ իրր լսելեայն իմանայի՝ սպեղ, (զեղ վիրաց) : Այսպէս է Յունարէն Յորաքի, ամական Օր (զազան) բառէն, իրր գազանական, եւ ի Յունարէն զօրութեամբ կիմացութի՝ ἀποδοτο, այսինքն, զեղ ընդդէմ խաժուածոց գազանի, եւ մտած է ի մեզ թարգմանութեամբ Թիթիւսի : Թիթիւսի, — Ջիւն չարքան զօձ կայցէ, եւ ի նմանէ թիթիակէ (Եւէլի) : (Տպ. ի նմանէ թիթիակէ, է ի բաց անկեայ թերեւս մտացմամբ, կամ ի պատճառս է ին) : Սր է ի ծայրի է նշանէ ին) :

(Տես զտրամանէ ի Քինտոէրն) : ԱՆԿԻՆԱՅ, որպէս եւ կազմեալ ի բառէս սպեղ, եւ իրր Յն. ἀντικειμεν, (զեղթափ, նաճանգիչ մահու գեղոյ) :

Գաղով բառիս

ՍՊԻ, (Զիւն, Զեպ + վէր-ց) : Աստուած է փրիի սպիա, բառին առաջին երեք գրեւէն, սպի, իսկ առաջին չորս գրեւուն վրայ՝ սպի (սպեղ) հայերէն առնէ մասնիկը գաղով, կենդանի, չորքուսանի, պիտանի :

ԱՆԿԻՆԵՆ

ԱՆԿԻՆԵՆ, Յն. ἀγκών, արտ. նոյն նշանակութեամբ :

Յօրով

ՈՒՆԿՆ, ՈՒՆԿՆ, ի թիւղադրութեան պարակերէնին, զի Պրակ. կէս-ը նշ. ունին, եւ կէս-ը, (յորով թրք. Ժ-յը), նշանակէ անկիւն :

ՈՒՆԿՆ ՓՆԵՄ, իրր լսել, բնագունել. թարգմ. Թրք. Ժ-յը Ժ-յը Ժ-յը : — Մտտեալ ազատին մի ունին զնեղ (Գործ. ԺԲ. 15) :

Յօրով ի հակառակէն

ՍՏՈՒՆԿԱՆԵՄ, ՍՏՈՒՆԿԱՆԵՄ, իրր՝ բառ ունինեմ. բազզ. յերիւրեմ եւստերիւրեմ :

ՈՒՆԿՈՒՆԲ, Յն. ὄνη (ականջք), եւ Պրակ. կէս-ը (անկիւն) նշանակեն, նաեւ բարանեալ, նաեւ

ԱՆԿԵՂ, որ նշան. զնոյն, եւ ծագի ի Լատ. angulus որ նշ. անկիւն :

ՈՒՆԿՆ ԲԱՐԱՆ Է

ՆԿԱՆ, ՆԿԱՆԱԿ, (ուճիւն) :

Բազզ. բլթակ ունկան եւ բլթի : նաեւ

ԱՐՄՈՒԿՆ, ԱՐՄՈՒԿ, այսպէս է եւ ի Յն. զի ἀγκών նշանակէ՝ եւ անկիւն, եւ արմուկն, առաի Բ. Մշոց. Թ. 18, « Առնէնէս առաի եւ անաի յաթուն նտտելոյ » (այսինքն արմուկն կամ յնարան) : Յն. ἀγκών, նոյնպէս

ՄՈՒՆԿԻԲ (*) , սանքրիթ շաւնէ, շէնք

(*) Իր-նի և Ի-նի Ժողովրդ. ծնոց, ծնորք. իսկ Ի-նի անեղով, եւ միշտ ընդ

ճէնս, 5. Պրակ. շէնս, 6. Պրակ. շէնս, նոյն նշանակութեամբ: Յն. յօսն, նշանակէ 1) ծունկ, 2) անկիւն եւ 3) արմուշն:

Մանկ + կը նկատուին իբր՝ զօրաւոր, ուժեղ, հաստատուն:

Յորմէ 'ի հակառակէն

ԵՆԿԻՄ, ԵՆԿԻՄ, Կարմուշ, ճիւղէ: — Ո՞ ճնդի, որ խանսայցէ՞ ընդ այլոց բարիան, թէ որ ուրախակից լիայ ինքսոցէ (Ու. Մ. Կ. 12):

Մանկ + բառն ունինք՝

ԵՆԿԱՍԷՐ, իբր՝ ճնէլուէր, էրբուշն, քնքար: Յն. յօսն, նշանակէ՝ ծրնունդ, ցեղ, եւայլն, իսկ յօսն, նշ. ծունկը, եւ φιλόγονος նշ. ծնեղաւէր: Եւ նմանաձայնութիւն երկուց յունական բառից յօսն եւ յօսն (ծնունդ եւ ծունկ) է պատճառ՝ ճանկ բառին այս ստանալու Բաղդ. ուղղափառ, նորակրօն, հազարապետ, բուրաստան. Իսկ (Յ. Բ. Գ. 12) — « Ընդէր զիպեցան ինձ ծնունդը »: յոյնն ունի՝ τὸ γόνα, (ճանկ):

Ոչ յայժ հետի ձայնիւ

ԽՈՒՆԿ, ԽՈՒՆԿ, Պրակ. ինչն նշանակիւն. Լատ. unguentum, (խունկ) եւ

ԵՂՈՒՆԿՆ, ԵՂՈՒՆԿՆ, Լատ. unguis (եղունգն):

— Իսկ (Երեմ. Ժ. 1). « Բեղք Յուդայ գրեաց են գրչաւ երկայթեաւ, աղամանդեաց եղեքսք »: յոյնն ունի, ἐν ὄνυχι, (եղրնգամբ). իբր՝ պղզովաթիկ գրչաւ 'ի ձեւ եղրնգան:

ՊԼԱԿԻՆՎ,

ՊԼԱԿՈՒՆՎ, Յն. πλακίτος, ἔλακοίντιον. Լատ. placenta:

բայի. ճանք ձեւ. ճանք զեւ. Կ ոգմութեամբ կը նմանի գերան. բայց ուրիշ արմատ ծագումն առած է, եւ բարբառի ուրիշ բառ է: (Տես գրոսոյ): Բաղդ. արբանուստ եւ արբար:

Յորմէ

ԿՈՒՆՎ, Թրք. պէշէ-+, -թէ-+: Ըստ նմանաձայնութեան պարսկերէնին, առ նոսա՝ կէ-ր-ւ-ն նշանակէ: ԿՈՆ, եւ կէ-ր-ւ-ն նշան. բլիթ, պղակունդ, եւս եւ որ ինչ է բարակ եւ գնտածեւ:

Յորմէ 'ի մեզ

ԿՈՒՆՏ, Գրեմ բառին հակառակէն ունինք՝

ՏՐՈՆ, ՏՐՈՆԵՄ, բաղդ. արն եւ շաշաշ, ցեղ եւ ցեղա՛, կէց եւ Ենդ: Գրեմ բառէն է զարձեակ

ԿՈՆ, — Որպէս կաւ զանազ կոխակցի գնտա (Սաղմ. Ժ. 43). յն. ἔλα-εία, (պղզուայ, հրապարակ):

Յորմէ

ԿՈՆԷՆԿ, իբր՝ հասարակ՝ փողոցի (մարդ), սամիկ:

Որպէս եւ

ԵՐԱՄ, Պրակ. բէնս, նոյն նշան. ԵՐԱՄԱԿ, Պրակ. բէնս:

— Անդ էր երամակ մի խողից արօտական:

Յորմէ (Երեմ)

ՈՒՄԻԿ, Գրեմ կէ, եւ Յն. τριμή, նշանակէ Գրչոյ, հրապարակ:

Իսկ

ԱՄԲՈՆ, Պրակ. էնպոն, էնպէն, նշանակէ խուսն բաղմութիւն մարդկան, ամբոխ, սամիկ: Յն. χυδατος, 1) բաղմաթիւ, յոգնաթիւ. 2) սամիկ, սոսկական. ուստի է Թրք. ճէտթէ-լ:

— Տեսանես զի ամբոխ նեղէ զքեզ: — Ի ձայն բարձր սկսաւ աղաղակել ամբոխն: — Պիղատոս կամեցաւ հաճել զմիտս ամբոխին: — Որք եւ զամբոխն հաւանեցուցին: — Այն խաթամութ ամբոխ որ ոչ գրեւ զօրէնս (Յ. Բ. Ժ. 49): Ի Յն. չիք՝ Խ-թ-մ-թ:

ԱՄԲՈՒՄ, Երեմ, յոգնէմ:

Յորմէ 'ի հակառակէն

ԱՄՓՈՓ, իբր՝ հեռացեալ յամբոխէ, ժողովեալ յնքեան:

ԱՄՓՈՓԵՄ, — Յսան կացին երբ-
աասարգքն եւ ամբոսիցին գնա,
եւ տարան թաղեցին (Գործ. 1):

— Աւեր յնքան ամբոսի՝ զոյժ
քնութիւն ջրոյն (Եւնիկ): Տպ. 2-
4-4 շնչ:

— Հաստատեալք յարարչէն՝ ու-
նել ամբոսի ընդ ինքեամբք զամե-
նայն որ ՚ի միջի նոցա է (Աճա):

— Առաքեաց Գաւթի ի ամբոսի-
կաց գնա ՚ի տուն իւր (Բ. Թ. 4. ԺԱ.
27). յն. συνάγω:

— Շատ է արք, ամբոսիեա՝ զձեան
քո (Բ. Թ. 4. ԻԳ. 16). յն. πολλὸν ὄν,
Տպ. 2-7 է, 7-7 է:

— Առին Առաքալ ոչ ամբոսի-
ցա զատարեացեալ (Բ. Թ. 4. Ա. 29):

— Ամբոսիեցին, եւ մացեն եր-
կիւղիւ ընդ Ասատւոյ հնազանդու-
թեամբն (Եւնիկ):

— Առ ամբոսիկոյ զամն ընդ եր-
կիւղիւ արարչին (Աճա):

— Գիշերական երազոյքն ամբո-
սի ընդ երկիւղիւ արարչին (Աճա):

— Չէ մարդ թէ ՚ի կալ մի փոք-
րիկ ամբոսիցի, եւ կթիցի սնտաբնն
(Աճա), եւ

ՍՓՈՓԵՄ, թուի ՚ի հակառակէն բա-
յն՝ 2-4-4 է:

ՊՈՒՆԻՎ, Յն. ή πορευή (կին պոս-
տիկ):

ՊՈՒՆԻՎ, Յն. πορεύω: Իսկ
(Գործ. Բ. 15). — «Ոչ կարացին
կալ ընդդէմ թհնամեաց իւրեանց ա-
մենեցան ընդ որս պոստիկեցան» .
յն. ἐπορεύοντο:

Յն. πορεύω, գնալ, ընթանալ, եւ
պոստիկ, պոստիկի:

ՀԱԶԻԻ, (մկ.) իրր՝ զժուարու,
աշխ. ճարտ., (գործիական հոլովով

են՝ հաղ-իւ, սակ-աւ, զժուար-աւ,
եւ աշխ. ճարտ., իրր ճարտ. Տճ.
2-7 է, 2-7 է, 2-7 է: Եւ Տճ. 2-7, 2-7.
սակաւ, յորմէ է մերս հաղիւ, կազ-
մութիւնը բաղղ. հանի:

ՎԱՍՆ եւ ՎՆԱՍ(*), Իրր՝ պատ-
ճառ եւ յանցանք, մի եւ նոյն բառ,
գրեթեւ շարքով միայն տարբեր-
եալ: (Վ ա ս ն — վ ն ս ս), եւ
1 3 4 2 1 4 2 3

այս՝ փասն զի Յն. αἰτία է պատճառ,
(փասն), միանգամայն եւ յանցանք
(փաս): Արար. պայն, պատճառ,
եւ պէն, փաս:

— Վասն եւ ոչ մի ինչ փաս մա-
հու գտանկոյ յիս (Գործ. ԻԲ. 18).
յն. αἰτία:

— Կամեցալ գիտել զփասն փասն
որոյ ամբաստանէին զգամանէ (Գործ.
ԻԵ. 28). յն. αἰτία:

— Բազում եւ ծանր փասս գնէ-
ին, զոր ոչ կարէին ցուցանել (Գործ.
ԻԵ. 7). յն. αἰτία:

— Տալ տանել կապեալ մի, եւ
ոչինչ փաս գնամանէ նշանակել (Գործ.
ԻԵ. 27). յն. αἰτία:

— Եւ ոչ մի ինչ փաս շարու-
թեան ՚ի մէջ բերէին զորոց եսն
կարծէի (Գործ. ԻԵ. 18). յն. αἰτία:

— Եւ փաս ինչ ՚ի նմա ոչ գտա-
նեմ (Թ. 4. ԺԹ. 4). յն. αἰτία:

— Չգտանեմ ինչ փաս յառնո
յայտիկ (Ղ. 4. ԻԳ. 4). յն. αἰτία:

— Վասն ինչ ոչ գաի յառնո յայ-
տիկ (Ղ. 4. ԻԳ. 14). յն. αἰτία:

— Ոչինչ փաս մահու գաի ՚ի սմա
(Ղ. 4. ԻԳ. 22). յն. αἰτία:

(*) Վասն՝ նոյն է ընդ Վզանն, յորոց եւեւ
՚ի բաց դիցի տաղ Վ, ինի՛ն՝ նաս, որպէս
Լա. եւ Թոր. 2-7-7, 2-7-7, եւ զեան, սմկ.
զեւ, որ եւ շարտ. 2-7-7. իսկ սան. 2-7-
2-7-7 է կորուստ: (Ն. Հի. Բա.):

— Ես 'ի գմա վնաս ինչ ոչ գտա-
նեմ (Յ՝ձ. ԺԹ. 5). յն. αιτία :

— Եզին 'ի վերայ նորա գրեալ
գլխա նորա (Մ՝դԲ. ԻԷ. 37). յն.
αιτία :

— Եւ էր զիր վնասու նորա գրեալ
թէ թագաւոր է Հրէից (Մ՝դԷ. ԺԵ.
26). յն. αιτία :

— Եթէ այդպէս ինչ վնաս իցէ
քնդ այր եւ քնդ կին (Մ՝դԲ. ԺԹ.
10). յն. ει οδτων εστιν η αιτία του
ανθρωπου αετα τος γυναικός :

— Սողունք կամ գաղանք եթէ
'ի կարի նեղելոյ գնտա մարդկան՝
մեղանչիցեն, այն մարդն ըստ է ե-
ռչ նոր (Եղէկէ) : Յանցանք մարդոց է,
ու թէ նոր :

— Չըսանքս էրարեւն նորա ար-
կին 'ի գուրն (Դ՝ձ. ԺԴ. 41). յն.
τους αιτιους της απολειας αυτου :

— Չանմեղս գատապարտէիր եւ
գլխասկարս արձակէիր (Դ՝ձ. ԺԴ.
53). յն. τοις αθίους κατακριτων, απο-
λων δε τους αιτιους :

ՎՆԱՍԱԿԱՐ, Պրակ. զհանէր :

Այս Յունական բարք թարգման-
ուած է նաեւ՝ պարճու :

— Եւ ոչ մի ինչ պատճառս մա-
հու գտեալ ինչքեցին 'ի Պրիատտէ
սպանանիլ զնա (Դ՝դԶ. ԺԳ. 28).
յն. αιτία :

— Ես եւ ոչ մի ինչ պատճառս
գտանեմ 'ի նմա (Յ՝ձ. ԺԸ. 38). յն.
αιτία : Թարգմանուած է նաեւ՝ յան-
ցանք :

— Ասանց իրիք յանցանաց լինե-
լոյ (Դ՝դԶ. ԺԹ. 40). յն. μηδενος αιτιου
υπαρχοντος : Թարգմանուած է նաեւ
պատուհաս :

— Պատուհաս արքունի (Յ՝Ք. ԺԸ.
14). յն. αιτία βασιλική :

Նոյն բուն է նաեւ
ΦΑՍ, բառին համար, քանզի սա
եւս Յն. αιτία, (պատճառ) բառին
պատասխանող է. ուստի
ΦΑՍԱԲԱՆ, նոյն է ընդ՝ պատճա-

նարան, Յն. αιτιολόγος :

ΦΑՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ, պատճառարա-

նութիւն, Յն. αιτιολογία :

ΦΑՍԱԲԱՆԱԿԱՆ, պատճառարա-

նական, Յն. αιτιολογικός :

ΦΑՍԱԲԱՆԵՄ, պատճառարանեմ,
Յն. αιτιολογέω :

Իսկ զարտ՝ այս երեք բառից՝ լուսն.
Ըստ, քնդ, թէ ուստի ծագած են,
լուսն՝ կը ծաղի 'ի Յն. բառէս՝ փայլս,
որ նչ. սապրուած, բան, հաստա-
տութիւն բանի, հանդէս, ապացոյց,
ժազեալ 'ի բալէս փայլ. ստեմ, հաս-
տատեմ, ցուցանեմ, ապացուցա-
նեմ, խոստովանիմ. եւ այս բա-
լիս անբնական փայլի առնուած է՝
քնդ :

Իսկ վնաս, տես 'ի վերայ :

Յրէեալ Յն. փրուէն, կամ որ նոյն
է՝ փայլ, կամ բոս գորացի բարրա-
սոյ փայլ, բային սահմ. անց. երրորդ
զէմքին (եզ. եւ յբ.) փ, փն կը
թուին պատասխանել, կամ թերեւս
'ի նոցունց ծագած են

ԲԱ, ԲԱՅ բառերը՝ որք իբրեւ բայ
կը գործածուին, մանաւանդ անէ՛մ
բային հետ, իբրեւ նորա կրկնուող
քնդ՝ իբր ասանցին զէմք,

ԲԱՄ, — Ասաց թշնամին, բամ,
հասից, հարից : — Ասացի, բամ,
ցրուեցից գնտա : — Ասացի, բամ,
անա մերժեցայ : — Ասացի, բամ,
մինչեւ յաւիտեան կայից ես :

— Ասացի բա իմատանացոյց (Ժ՝չ.
Է. 24) :

— Պատմեցին եւ ստեն. բայ,
հուր ինչ մեք անոր ոչ գտար : —
Ասացէ՛ք, բայ ընդէ՛ր : — Աւէր,
բայ, բազմաց 'ի ձէնց են ընտանիք
առ մեզ : — Բերեսոս բայ, ստէ
յառաջնում մատենին : — Եւ զրով
բայ ստէ, զքաջութիւնն զրոյմէր :

Դուն ուրեք կայ ասանց անէ՛մ բա-
լին. — Ասարեցի սա ձեզ . . . բամ,
գարձարուք : — Չլակոնացի ոմն
հարցեալ թէ ո՛ր սահմանք Սպար-

տայ . եւ նորա զնիզակն ցցեալ ,
բայ , յայտ վայրի (Պէտ) : — Թէա-
նով (քուրմ կին) հարցեալ յումմ-
նէ թէ յետ քանի՜ աւուր կնոջ տա
այր մերձաւորութեան արժան է
մասնել 'ի տէրունին . եւ նորա (նա)
բայ , Յիւրմէն՝ առ օրին , իսկ յօ-
տարէն՝ եւ ոչ ընտ երբէք : Աւրնին
կրնանք ըսել թէ քո՞՞ է պակասա-
ւոր բայ , որոյ դէմքը :

ԲԱՍ , (որ է անց . ընդուն . փն)
տանմ , բային) բարդութեանց մէջ
միայն կը գտնենք :

ԲԱՄԲԱՍԱՆՔ , — Լուայ եւ զրամ-
բասանս բաղմայ (Սուգ) :

ԲԱՄԲԱՍԵՄ , (բամ-բաս) Ա . եւ Բ .
դէմք : (Տես եւ բարանք) :

— Ար բամբասեալ , եւ ոչ փոխա-
բէն բամբասէր (Ա . Պէտ . Ե . 23) :

Դիտելի է զի 'ի Սուրբ գիրս : Ի
Հին Կտակարանին կը տեսնենք քո՞՞ ,
աւե՞՞ բային հետ գործածուած . իսկ
'ի նոր Կտակարանին է այ՞՞ , աւե՞՞ ,
եւ այս վերջինը չկայ 'ի Հին Կտա-
կարանին , ինչպէս որ տառիքը չկայ
'ի նոր Կտակարանին :

ԲԱՏ եւ ԲԱՏ , իրրու անուն կը
գործածուին 'ի մեզ , թէպէտ ծագ-
եալ 'ի բայէն փղս՝ աներեւ . քանսի ,
ասել :

Նաև բարդեալ

ԽԱՅԵԲԱՏ , ԵՐԿԲԱՏԻՄ , ԱՆԵՐԿԲԱՏ .
ԲԱՏԱՆԱՄ այլ է : — Օձք բայանան
ընդ հողով , եւ որջքն իւրեանց են
'ի սորս եւ 'ի սայս երկրի Փէլ . Լէն .
Ա) : Արջանալ , 'ի բայոց մասնել ,
թաքչել անասնոց յիրեաց ձմերան ,
ամրանալ 'ի թաքստոցս 'ի ձմերանի ,
զարանել :

ԲԱՏՈՑ , որջ , թաքստոց , զարան :
— Արջոյ յառաջագոյն քան զձմեան
'ի բայոց մասնելոյ (Ենէն) :

Յն . παγίω , նշ . ապահովել , ամրա-
ցուցանել , զնել յանդորրու , եւ παγίς
զարան ամրութեան , ամրութիւն ,
ապահովութիւն :

Մեր առաջին խօսքին զանանք՝
Չաջնի մերձաւորութիւն կը նշմա-
րենք շատ բառին ընդ բառիս՝

ՄԱՍՆ , միայն սկզբնատանին փո-
փոխութեամբ . եւ զայս՝ թելադրած
կը թուի Պրակ . բասս պէնք , որ նշա-
նակէ՞ թէ շատ , եւ թէ՞ մաս :

Իսկ (Ենէն 208) . — Յորժամ 'ի
մարմնս մասն մի կորչէ՞՞ անուցու ,
զամենայն մարմնոյն իսկ վկայէ՞՞ առ-
կուելի ինչ մասն կորեալ (*) :

Իսկ

ԱՂԱԳ , ԵՂԱԳ , յորմէ
ԱՂԱԳԱԻ , ՅԱՂԱԳՍ , Յն . շեչոց ,

ճեչոց , որ է պատճառ , ապացոյց :
Եւ որպէս շատ , անուամ է իրրու
նախագրութիւն , նշանակելով 'ի
դարձումս : Բաղդ . վան :

— Բաղդէացոց իմաստութեանն
աղազու արտաքի ինչ (Ես . Բրն .) :

— Մի ինչ պատճառս տալ հա-
կաակորդին 'ի հայհոյութեան ա-
զազս (Ա . Տրմ . Ե . 14) :

— Յաղազս ճանապարհորդաց եւ
նաւորաց :

Վերը ցուցուած Յունակա-
նէն է նաև

ԱՂԵՐՍ . Յն . ճեչոց : Տես եւ յառ-
քէման-թէն- (Զըլլալու համար ա-
ղեզս կամ աղեզք) :

ԱՂԵՐՍ ԱՊԱՐԱՆՈՒԹԵԱՆ , զի աղ-
ք-նա-թէն- է նիւթական թարգմ . Յն .
ἀπολογία :

ԱՂԵՐՍ ՄԱՏՈՒՑԱՆԵՄ , — Արդար
ես դու , տէր , եւ մատուցից առա-
ջի քս աղերս (Երեմ . ԺԲ . 1) : Յն .
ἀπολογία , իրր ք-դարձ-թ-ն-է-լ . զէ-
ճ-թ-ն-է-լ :

Յորմէ 'ի հակառակէն
ԱՂԵՐՍԵՄ , (աղ-է-լ) :

* * *

(*) Աղեղի . -- Յորժամ 'ի մարմնոյ մասն
մի կորիցի անուցու , եւայն :

ԿԻՆ, ՅՆ. γυνή, Պրակ. շէն, (յթ.)
շէն-ն, յորմէ 'ի մեզ' կանանի:

Յորմէ

ԿԵԱՆՔ, (սեռ.) կեն այ:

— Եւ կոչեաց Ազամ զանուն կնոջ
իւրոյ՝ կեանս (Ծննդ. Գ.): Է. Պրակ.
կամ Աւետաւ, շէն-ր, շէն-րե, նշա-
նակէ կէ-ն-ն:

Յորմէ (կին)

ԻՅՆ (ի բարգաթեան), զժուա-
րածին, բազմածին:

ԻՆԱՆԻՄ (*), ՅՆ. γίνουαι, կամ
γένουαι, (այգո.) γενήσομαι, (եղանիմ,
ճնանիմ):

ԻՆՈՒՆԴ ՅՆ. γενεά, γέννησις, իսկ
γένεσις, (յիննիութիւն):

Ի նմին արմատոյ

ԻՆՈՒՆԴ, ԻՆԱՆԻՄ, յորմէ

ՀՈՎԱՍՈՒՆ, եւ

ՍԱՆ, ՅՆ. τροφή, նշանակէ, եւ
անունդ, եւ սան:

Սարիչ է

ՍԱՆ, նոյնաձայն, բայց տարբեր
ձագմամբ, հետեւարար եւ տարբեր
նշանակութեամբ. զի նշանակէ ա-
ման պղնձի, կաթնայ մեծ կամ
փոքր: (ՏՃ. քաշան, բէն-ճէրէ). եւ
թուի Արար. սան. յորմէ թրք. ս-
ն-ն: — Ի սան մեծ պղնձի: — Ա-
րար քիրամ զսանն:

Յորմէ 'ի հակառակէն

ՍԻՆ. ՅՆ. γένος, ճնունդ, քաւոճ,
նոր եւ քեոճ, սին:

ՍՈՏԻ, — Մնտիք անտեաց, ա-
մնայն ինչ անտի է:

ՅՆ. γυνή (կին) ձայնական նմա-
նութիւն մը ունի թրք. եէնէ (նոր)
բառին. նոյնպէս եւ թրք. կէլէն
(հարան), նմանութիւն ունի թրք.
կէլէն (եկեալ, այսինքն, նորեկ) բա-
ռին. մենք եւս կ'ըսենք, նորահարան,
նորամուտ: Պրակ. նէ-ճ-բ-ն:

— Փոշոտեցան եւ ծխոտեցան սրա-
հակք եւ սրակապանք նորեկ հար-
սանց (Եղէշէ):

— Կամիցի՞ք խօսել ընդ նոր եւ
կեկոյ հարսինն (Ուլ. Ելէն): թրք.
եէնէ կէլէն եւ եէնէ կէլէն, (նորա-
հարան եւ նորեկ): Այս տեսութեամբ
կողմուած են խնամութեան վերա-
բերեալ անուանք ինչ որ զկնի:

ՔԵՆԻ, թրք. պարշա, քոյր հար-
սին (համեմատութեամբ փեսային):
ՅՆ. քաւոճ, (իդ.), կը նշանակէ՛ նոր:
Տես եւ քէնէ:

ՆԷՐ, ՆԵՐ, կին տայգեր (համե-
մատութեամբ հարսին):

— Ահա ներ քո դարձաւ 'ի ժողո-
վարդ իւր. . դարձիր եւ զու զհետ
ներին քո (Հ-աւթ. Ա. 15):

Այս բառ նշանակէ՛ նոր, եւ է ար-
մատ՝ ներեմ բային: (Տես դրաց):

ՄԵՐ

ԱՆԵՐ՝ բառն ալ թերեւս այս խում-
բին վերաբերի:

Մի շփոթեր ընդ,

ՆԵՐ, մասնկան, — ներկայ, —
ներգործութիւն, մի շփոթ:

ՅՆ. ἡ νύξ, նշանակէ (նու.) հարան:
Լա. nurus (յորմէ մերս՝ նոր), նշա-
նակէ հարան, կին որդւոյ ուրուք:
Լա. noveria, նշանակէ զորանչ կամ
սկեսուր, եւ Սպաներէն novia,
նշանակէ (կոյս) խօսեալ (սան):

Եւ 'ի մեզ՝

ՆՈՒ, նշանակէ՛ հարան, համեմա-
տութեամբ սկեսրանն կամ սկես-
րին:

— Ասէ նոսմին ցերկոսին նուանս
իւր (Հ-աւթ. Ա. 8):

Պրակ. նո, նշանակէ՛ նոր, եւ
թրք. եէնէ կոչի կին հօրեղբորն,
իբր՝ եէնէ կամ եէնէ-ճէ:

Իսկ մերս

ԿՈՅՍ, նոյն ընդ թրք. ճշա:

ՏԻԿԻՆ (*), (սեռ.) տիկնոջ, Պարսիկ

(*) Ծնանիմ, հասարակ բայ ըստ քերական-
աց, նոյնպէս եւ Պրակ. քաշան՝ որ նշանակէ
ճնանիմ. հասարակ բայ է:

(*) Այս բառ ին բայ յայտնակ ուրիշ որ է

է, իէ+իւ, իէկէն, իէ+ի, իէ+ե, նոյն նշանակութեամբ:

Վերոյիշեալ անուններէն կէն, նոս, կոյ, արկէն բառերուն մարմնոյ այս ինչ կամ այն կողման կամ մասին նշանակութիւնը արուած տեսնելով այս զարմանալի պատահման պատճառը քննած, եւ սա զիտողութեան հասած ենք:

Նախ կը գտնենք որ կէն բառին թուրքերէնը գուրը, մաս է ձայնիւ թըք. բառիս արք, (թէկն). իսկ Պարսկերէնը ճէն որ կը նշանակէ կին, կը նշանակէ նաեւ կողմն. եւ կը թուի մեզ թէ այս զուրմանքն եւ պարսկական բառից նշանակութիւններէն թիւզգրեալ կէն բառը չըջելով 'ի կէ, (ինչպէս արէ չըջած է 'ի արէ, տեղի-եաղ, զին-եզն), ստացած է ետեւ կամ ետեւի նշանակութիւն, ինչպէս նաեւ արիկն բառէն կը ծաղի թիկն:

— Տեսաք զոմն որ յանուն քո դեւս շանէր, եւ զմեր կնի ոչ չըջէր (Մք. թ. 31): — Զկնի իմ — զմիմանց կնի:

— Իբրեւ զվեմ գայլախազ մի զմիոյ կնի կցեալ (Յք. ՈԱ. 5): Կայ նաեւ իբրեւ անուն՝ յարնակին հարվուած:

— Ամենեցունց զիւեց (յերնոցս) ըզձալի ինքն եւ ժամանակ իւր (Ոք.): Կայ եւ զիւեգոյն, իբր՝ յետոյ կուսէ:

— Երանելին Բասիլիոս որ կայր զկնիագոյն եպիսկոպոսին Եւսեբի (Բք. 2):

Ատաի է

Մեկնեմ, այսինքն, մե-կնեմ, իբր՝ 'ի մի կողմ առնել, զատել, բաժանել:

— Որպէս հովիւ զի մեկնեցէ

իցէ մեկնութիւն օտար է եւ բնագրօսիկ, եւ այն մեկնութեանց հետեւութիւնները սխալ:

զօղիս յայժեայ (Մք. Իկ. 32), նոյնպէս

Մեկնեմ, մե-կնեմ:

ԱնՄեկնեմ, ան-մե-կնեմ:

Մեկնեմութիւն, մե-կնութիւն:

Մեկնեմութիւն, Պր. 4, (մկ.) մի. եւ Յն. ք. 1, (մկ.) մի, թուի առեալ իբր մէ, մի (անուն) մեկ:

— Մեկնեցայց ճանապարհ երից աւուրց ընդ մէջ նորա եւ ընդ մէջ Յակոբայ (Մք. Լ. 35):

Այս մտքով ունինք նաեւ

Կնեմ, իբր սրունք, յետին կողմն բարձից կամ յետին եւ ստորին կողմն ստից. — Կերիցին կէն ստից նորա (Յք. ԺԲ. 12) Յն. κλωσας ποδιων. (մատունք, թաթք ստից):

Երկրորդ կը գտնենք նոս բառն, յարնական կերպարանքով

նոսի, առեւած փոխանակ թիկան (ձիոյ, երիվարի վրայ խօսելով):

— Ելեալ 'ի նուս երիվարին անցանէր ընդ մեծ գեան (Եզ. 2):

— Ոչ 'ի նուս երիվարաց, եւ ոչ 'ի վաչաս հեծելոց (Ու. 1): Յն. νωτος: Երրորդ կը գտնենք կոյ բառը իբր կողմն, քով:

— Դարձաւ 'ի թիկունս կոյս: — Եթէ Աստուած 'ի մեր կոյս է, ո՞վ իցէ մեզ հակառակ, Յորմէ նաեւ յայս կոյս, յայնմ կուսէ:

ԱՍՏՈՒԱՆԱԿՈՅՍ, եւ

Մեկնեմ, Մեկնեմութիւն, Մեկնեմութիւն, Մեկնեմութիւն, Մեկնեմութիւն, -- Փարիսեցին կայր մեկուսի . . . մարտաւորն կայր մեկուսի (Ղ. 1):

— Մեկուսացոյց զնոսա 'ի ճանապարհէն (Գ, Թ. 20):

Չորրորդ կը գտնենք որ Պրակ. իէ+ե (արիկն) բառը նմանաձայն է Պրակ. իէ+ի բառիս, որ նշանակէ ապաւէն, յետարան, նեցուկ, յորմէ թիկն կամ թեկն, յը. թիկունք:

— Ի թիկանց կուսէ: — Դարձաւ 'ի թիկունս կոյս (Յք. Ի. 14): յն.

εις τα ὀπίσω:

— Յարիցին զիբ, օգնեցնն ձեզ, եւ եզիցին ձեզ թիկունք (Օբն. ԼԲ. 38). յն. σκευαττις, (սպաւէն):

— Հոգին հասանէ 'ի թիկունս տկարութեան մերում (Հմտ. Բ. 26). յն. συναπιλαβόμεαι, (ժամանել յօգնականութիւն):

— Վան 'ի թիկունս հասանելոյ ասարկուսելոյն մաղթէ (Իմաս. ԺԳ. 18). յն. ἐπικουριά, օգնութիւն ՏՃ. արթնիք. աչխ. կըրտի կնակ սնէ, արթնիք լուր: Այսպէս թրք. արթնիք, թիկնակից, այսինքն, բնկեր. Պրակ. հեծիւնէ, թիկնակից, օգնական: Պրակ. բիւնէ՝ նշանակէ թիկունք, եւ բիւնէ՝ օգնականութիւն, հասանելն 'ի թիկունս:

Տես եւ քաղցրեաց: Տես 'ի Բեբէլէ:

ԱՐԾԱԹ, Թն. ἀργυρος, Լատ. argentum, աւետ. էտէտէ:

Բաղց. երկնէ:

ԱՐԾԱԹ եւ ԵՐԿԱԹ, Արծաթ Թն. ἀργυρος, մերձասոր է ձայնինն ընդ բառիս՝ ἀργός, որ նշանակէ ծոց, պղիբղ, դանդաղ. իսկ՝ երկաթ ծագի Թն. ἄργατος, որ նշանակէ աշխատող, վաստակուոր, գործօն: Թն. ἄργυρος, նշանակէ՝ մղիկ, եւ թարգմանի՝ ջուր կամ ջրային, այսինքն, հեղուկ կամ շարժուն արծաթ, իբր ներհականն բնիկ արծաթոյ, որ է սնչարժ: Լատ. argentum vivum, նշանակէ՝ սնդիկ, բայց թարգմանի կենդանի արծաթ, իբր զի բուն արծաթն մեռեալ է, այսինքն, սնչարժ:

Յորմէ

ԿԱՐԾԻՐ, բաղց. սնիկ եւ կնիւն:

Յորմէ 'ի հակառակէն

ԿԱՐԾ, — Այլ 'ի կարծ դատեցի:

ԿԱՐԾԻՔ, — Հաստաղք գնամբ, եւ ոչ կարծեալ:

ԿԱՐԾԵՄ, բաղց. հմտարիժ եւ յմտարիժ:

Յորմէ

ԿԱՐԾԱՆԵՄ, աչխ. կործել:

— Կործանեն զհաստա սմանց:

— Յառասպելս կործանեցին: Իբր էտէտէլ 'ի հմտարիժնէ:

Յորմէ 'ի հակառակէն

ԿԱՐԶԵՄ, բաղց, առ եւ ապուս, աւար եւ ապուր(մաղ), ապրիմ, ապրիցուցանեմ:

— Եւ ձգեալ արանցն զձեռս իրեանց կորզեցին յնրեանս զՂովա, եւ զգուրս տանն փակեցին...: Եւ սանն զնա արքն... կործանելոց եմք զքաղաքս զայս (Մնտ. ԺԹ. 10—13):

Ի սոցա հակառակէն

ԿԱՐԾԻՔ, նկատեալ իբր սովուն, հաստատուն մասն 'ի մարմնի:

Յորմէ 'ի հակառակէն

ԿՐԻՆՄ, բաղց. պարան եւ պարանոց, յետ եւ յտեժ, քեթար եւ քեթեժ, քնէ եւ շիժեժ:

— Ակն 'ի գորով հաւայրսանն արկ, եւ 'ի գութ ծնելաւոր:

Ա՞ր մայր հանդուստիպ ած ընդ որդեակրս իւր խնամ:

Կրծէ բզկուրծաւն մայրենի, ջամբել արիւն ձագուցն 'ի կեանս (Բար. Գ. 303—306):

ԿԱՆԱԿԱՆԿԱՆԻՐ, աչխ. կըծն՝ նշանակէ կաշաք:

Յորմէ (կրծեմ)

ԿՐՃԵՄ, ԿՐՃՏԵՄ,

Դարձեալ արթնի բառէն՝ ԵՐԱՐ, իբր արթնի ինչ եւ պէտք:

— Ար զվարձա իւր ժողովէր, 'ի ծրարս ծակոտեալս ժողովէր:

ԵՐԱՐԵՄ, — Ծրարիցէ՞ սք հուր 'ի գոց: Տես եւ Խանդարտ:

Յորմէ (ծրար) 'ի հակառակէն

ԵՐԱՐԻՐ, — Ի ծարիր եւ 'ի սնդոր շարքէր (Եզիկ. ԻԳ. 40):

— Ծարրեաց զաչս իւր (Դ. Թ. ԺԲ. 31):

ԵՐԱՐԵՄ, բաղց, ծախի եւ ծառալի, բուն եւ բուլ:

և.

ԻՅԻՐ, բաղղ. թուզ և. թիզ, զիկ
և. քի, զիրկ և. զիրկ (իւսուծ) :
ԻՐԱՆԱՄ, — Շուրջ զանօթոյն
(լուսնի) ծրանայ (եւելի) : Տպ. ծան-
բանայ : — Մերձեայ խոնաւութեանն,
և. 'ի նա ('ի լուսնին) չհասեայ, բակ
ստեայ ծրանայ շուրջ զնոպաւ (Աւր) :
Յորմէ 'ի հակառակէն

ԻՌՈՒԻ, ԻԱՄԱԾՈՒԻ, իրր' կամիւր,
Պրակ. կէժ, նչ. կոր, ծուռ :
ԻՌԻԵՄ, ԻՌՈՒԹԻՒԿՆ, — Ոչինչ գոյ
'ի նոսա ծառի թիւն և. ոչ թիւրու-
թիւն (Աւու) : Ը. 8) :

'ի հակառակէն՝ արծաթոյ, որ
նկատի իրր կարծր է

ԱՐՁԱԿ, — Լեզու արձակ փշրէ
զտակերս (Աւու) : ԻԵ. 15) . յն. μα-
λακός, (թոյլ, կակուզ) :

— Արձակեաց զոգին (Մարթ. Իվ. 50) . յն. ἀφ' ἑσ :

ԻՍԿ (Յէէ. ԺԲ. 25) . — Որ սի-
րէ զանձն իւր, աշնիէ զնա . յոյն
կորուսցէ, (ἀπολέσει), զոր թարգ-
մանչին թուի ընթերցեայ ἀπολέσει,
թերեւս ըստ օրինակին գտելոյ 'ի
ձեռին իւրում : Այս բառ թարգմա-
նեայ է ուղղութեամբ, « Որ սիրէ
զանձն իւր, կորուսցէ զնա » (Ուկ. 1
Յէւրոս. Պետր. Հո. Բ. էջ 625) :
Տես և. Մարթ. Ժ. 39 և. ԺՁ. 25 :
Մարթ. Ը. 35) :

Յորմէ

ԸՆԳԱՐՁԱԿ, ԸՆԳԱՐՁԱԿԱԳՈՅՆ, —
Ընդարձակագոյն լիցի երկրին Սո-
զումացւոց յաւուրն զատաստանի քան
քաղաքին այնմիկ . (այսինքն) թու-
լագոյն, թեթեւագոյն, մեղմագոյն :
ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՄԱՐՁԱԿԵՄ, — Ոչ
համարձակեաց զնոսա հոգին Յի-
սուսի (Գործ .) :

Յորմէ (արծաթ) 'ի հակառակէն՝

ԱՐՁԱՆ, ԱՐՁԱՆԱՆԱՄ, կալ ան-
շարժ իրրեւ արձան :

Դարձեայ աշնիւ բառէն՝ իր-
րեւ փայլուն,

ԱՐՄՆԵՄ, ԱՐՄԱՐՄԱՆԵՄ. Յն. ὠφ-
γός, (սպիտակ, փայլուն), է արմատ
բառիս ἀργυρός, (արծաթ) :

Դիտողութեան արժանի է և. թրք.
ագէէ կամ ագէս, (զրամ, արծաթ)
և. նշանակէ սպիտակ, հարեայ 'ի
սպիտակ . և. 'ի մեղ

ՍՏԱԿ, աշխ. է 'ի բառէս՝ յարու-
թերեւս՝ աշնիւն :

ԱՐՁՆ, (ի՛ շնիւր շնո՛ւ Արջ) կամ
Արար . աբա, (տեղի, վայր, հող,
ցամաք) :

— Յամաք արջն լինէր (Բուշ .) :

Արպէս և. թրք. բարա՛ է սեւ, և.
ցամաք միանգամայն :

Յորմէ

ԱՐՁՆԱԹՈՅՐ, սեւաթոյր :

ԱՐՁԱՍԳ, ՏՃ. շնիւր քարէր, հանք
մ'է, որով սեւ ներկ կը կազմուի :

ԱՐՁՆԳԵՂ, ՏՃ. շնիւր քար, մանր
հունտ ինչ սեւագոյն :

և.

ԱՂՁԱՄՈՒՂ, (կրկնեայ բառ, որ-
պէս բարձրաբերձ, կերակուր, խու-
ժագուժ) : թրք. աշնիւ, աշնիւ, (ե-
րեկոյ) :

Յորմէ

ՁԻՂ, ՁԻՂԻՍՆ, Լատ. vesper-
titis, Յն. νυκτερίς, իրր' երեկոյեան,
գիշերային (թռչուն) :

Պրակ. շնիւրէրէ, նշան. չղջիկան,
և. թարգմանի՛ գիշերային թռչուն,
որպէս և. թրք. փէճէ քարու :

Պրակ. մուշէ, նշանակէ՛ մուկն
փոքրիկ և. չղջիկան . Գաղղ. chauve
souris . որ թարգմանի՛ լերկ մուկն,
և. նշանակէ չղջիկան :

Ձեզաթայերէն՝ շնիւն, (յորմէ
թուի ծագեայ մերս) նչ. մուկն :

— Ձղջիկանք և. ձիճառունք և.
ձնձղուկք և. կուզք և. մկունք ել-
և. էջն առնեն հանապաղ (Թուշն Ե-
րեւ. 21) : Ձգարչիլիս . . . զոր ա-
րարին երկիր պագսնեկ սոսոտեայն
և. չղջիկանաց (Եւ. Բ. 20) : Յն.
խաւարայնոց, աղմուկայնաց :

ՔԱԿՈՐ, — Անա ետու քեզ +ս-
կոք արջատոյ փոխանակ աքթոյն մար-
դոյ (Եւէկ. Դ. 15). (Յունարէնը եր-
կուքն ալ նոյն բառ է, կրկնուած):
Պրակ. +է+է, նշանակէ տղր մար-
դոյ, աչխ. +ս+ս:

Յորմէ (քակոր)

ՔԱԿ, — Եւ զխորդ այնորիկ ճըշ-
մարտին, եթէ քակ եւ ուրիշ է մար-
մինն 'ի բանէն (Նաւոյ):

— ՔԱԿԵՄ, — Այժմ ոչ են մեկ-
նեալ, այլ խառն ամենքեան են,
յայնժամ լինիցեն քակք (Ոսկ. Մ. 7):

— Քակեցէ՛ք, քակեցէ՛ք, մինչև
'ի հիմն հասուցէք (Սալմ. 119):

ՔԱԿՏԵՄ, — Քակտեցան, եւ ե-
ղեն յայնչ... ոչ կարէք քակտել
զդոսա (Գործ. Ե. 36, 38, 39):

ԱՆՔԱԿ, — 'ի նմանէ է, եւ միշտ
առ նմա անքակ, եւ առանց բաժա-
նելոյ: (Եւէկ. Դ. 15):

ԱՆՔԱԿՈՒԹԻՒՆ. Իսկ (Անոք.), Որ
անրաժին եւ անքակ եւ անհաս եւ
առանց մասանց է:

(Տպ. անքանակ (*)):

— Ես եւ հայր իմ մի եմք, մի՛
գանն անքակութեանն տաէ, եւ
եւթն՝ զի մի՛ ոք անանձաւոր զերխն
համարեցի (Մէք. Դ. 84): — Եկե-
ղեցի մի տէր ունի եւ մի Աստուած...
բայց յորժամ զմին լսես, զանքակ
երրորդութիւնն ած զմտաւ... որ
ոչ երբէք բաժանի (Անոք 85, 86): —
'ի սկզբանէ էր բանն, զանկարեկան
ծնունդն յայտ առնէ, եւ բանն էր
առ Աստուած, զանքակ միութիւնն
(Անոք 69): — Զի՛ բաժանես զան
բաժինսն, հիմ քակես զանքակն
(Բնոք Ե. 99): — Նախ զանկարե-
կան ծնունդն մեկնէ, եւ ապա զան-
ձինն ունեւոյ առ հայր զուցանէ զան-
քակութիւնն (Անոք Դ. 68): — Կանգ-

նեցաւ կաց աշխարհն 'ի մի անքակ
յոյուած (Վէշոր. Բ.): — Կայցին
ջուրքն... հաստատուն անքակ՝
զխազազութիւն ամենայնի (Անոք Գ):

Յորմէ (քակեմ եւ քակտեմ)

ՔԱՂԵՄ, — Անկաւ արեւն զգըլ-
խոյն Յոյնանու... եւ քաղէին ա-
գիք նորա (Յազն. Դ. 8), եւ

ԽԱՍԵՄ, -- Այր օտար ես դու,
եւ խախտեցար 'ի սեղեպէ՛ք քու՛մ-
մէ... եւ այսօր խախտիցեմ՝ զքեզ
գնաց ընդ մեզ (Բ. Թաք. ԺԵ. 19):
յն. μετακλιμαται, պանդխտել:

ԽԱՍՈՒՏ ԼՆՆՄ. (գաղթել):

— Խախուտ լինէին արտաքս քան
զսահմանս աշխարհին (Ոսկ. Մ. 7):

Յորմէ

ՅՈՂՊՈՂՊ, իբր կրկնութեամբ յողզ
յողզ:

ՅՈՂՊՈՂՊԵՄ, — Սակայն եւ նա
յողզողղեալ գերի գնացէ (Նաւ. Դ.
10):

Յորմէ (յողզողզ) 'ի հակառակէն

ՅԱՂԹ, իբր անյողզողզ, հաստա-
տուն:

— Խոտիցան յաղթ զաւրք: —
Անցին ընդ ծովն յաղթ, — Տէր
Աստուած քո տացէ քեզ զերկիրն
բարի եւ յաղթ (Օրէն. Է. 8). յն.
πολλή:

ՅԱՂԹԱՆԴԱՄ, — Զժողովուրդն
մեծ եւ զբազում եւ զյաղթանդամ,
զորդին Ենակայ (Օրէն. Թ. 2):

ՅԱՂԹԱՀԱՍԱԿ, — Արք յաղթհա-
տակք (Թաւ. ԺԳ. 33):

ՅԱՂԹԱՄԱՐՄԻՆ, — Մեծանձունք
եւ յաղթամարմին հաւք (Փառք.):

ՅԱՂԹԱՋՈՒՐ, — Գետք յաղթա-
ջուրք (Վէշոր.):

ՅԱՂԹԱՀԱՐԵՄ, — Յաղթահարէին
Եգիպտացիքն զորդին Իսրայելի
բանութեամբ (Եւէշ Ս. 13). յն.
καταδυναστεϊα:

Իսկ

ՅԱՂԹԵՄ, ՅԱՂԹՈՒԹԻՒՆ,
Թուի հանդիպումն նմանաձայնու-

(*) Անաստի բառ չկայ մեր բուն ինն մա-
տենապարտեան մէջ:

թիւան ընդ վերնոյն, և նոյն ընդ
թրք. — Ը՛ Է՛ Է՛ Է՛ :

ՅԱՂԹԱՆԱԿ, ՅԱՂԹԱԿԱՆ :

ԳԱՂԹԵՄ, ծաղի 'ի բայէս խախ-
տեմ :

ԳԱՂՈՒԹ, խախտա :

Նաեւ

ԱՂՔԱՏ, կրնայ մտածուիլ նաեւ
իր բողքատ, զի Պրակ. Կէր՝ նշա-
նակէ ազքատ, կարօտ, մուրացիկ,
և բառ սլամ ոչոք՝ նշանակէ կա-
րօտ աղի : Բաղդ. ազախին, ծառայ :

Յորմէ (քակտեմ)

ԿԱՂԵՄ, ԿԱԿՈՒՂ, և

ԽԱՂՈՂ, իրր Կ-Կ-Ն. հակառակ
— Կ-Կ-Ն որ նկատի իրր պինդ :

Բաղդ. — Կ-Կ-Ն և Է՛-Կ-Ն :

Յորմէ (խաղող) 'ի հակառակէն
ԽԱԿ, որուն ուրիշ բառով կ'ը-
սենք՝ Կ-Կ-Ն :

Յորմէ 'ի հակառակէն

ԽԱՂ, իրր հասած՝ երամ, (կերտ-
կուրի վրայ խօսելով) : Բաղդ. Կ-
Կ-Ն :

— Պատրաստել զխանն : — Լի
են խաննք սեղանք (Ե՛-Ն. Կ-Ն) :

— Զմին 'ի գումն արքունի կարգ-
եայ, և զմինն 'ի վերայ խաննին :

— Զխաննին զանազանութիւն (Ի
Է՛-Ն Խ-Ն) :

Յորմէ

ԽԱՂԱՄՈՒԹ, (ԿԷՐ-Կ-Ն Է՛-Ն) . Յն.
μαγειρος :

ԽԱՂԱԿՈՒԾԵՄ, — Առեայ զորդիս
խանադործեաց, և երեայ եզ ա-
ռայի սանն (Ե-Ն) :

Եւ

ԽՈՂԱԿԵՐ, — Ի սուր արկեր . . .
զիներ, խոհակերեցեր (ՈՂՔ. Բ. 25) :

ԽՈՂԱԿԵՐԱՆՈՅ, — Անկողինս ար-
կանի, զստ լուսնայ, բազումք
և խոհակերեն ևս (Ո-Կ. Ե՛-Ն) :

ԽՈՂԱԿԵՐՈՒԹԻՒՆ, ԽՈՂԱԿԵՐԵՄ, այս
վերջինը պարսկերէնի նմանութեամբ
է. զի առ նոսա = և և = ստէպ փո-
խանակեն զմիմեանս . զի Խ-Կէր, որ

նշանակէ զուսոր, զրի և Խ-Կէր,
և Խ-Կէր, զրի և Խ-Կէր : Բաղդ.
զամ և կամ, Գուրդէն և Գարե-
զին :

Ունինք նաեւ

ԽՈՂԱՎԱՃԱՌ, իրր՝ Է՛-Ն ԿԷՐ-Կ-Ն
Յ-Կ-Ն :

Յորմէ է նաեւ

ԽՈՅ (*), բաղդ. Կ-Ն, Է-Ն :

Դարձեայ՝ զի Յն. χριος (խոյ) մեր-
ձուսոր է ձայնիւ՝ χριος, (միս) χριος,
(սեւ) :

Յորմէ

ԽՈՅԱԿ, Է՛-Ն Է-Ն, Է՛-Ն Է-Ն, Է՛-Ն
Յն. χριος, նոյն նշանակութեամբ :

Յորմէ թուի լինել

ՀՈՅԱԿԱՊ, իրր խոյակաւոր, այս-
ինքն՝ մեծ փառաստօք :

Յորմէ

ԽՈՅԱՆԱՄ, բաղդ. Կ-Ն Է-Ն, Է՛-Ն
Է՛-Ն, Է՛-Ն Է-Ն :

Սաղող (որպէս և ողկոյղ) նկատ-
եայ իրր կակուղ :

Յորմէ

ԽԱՂԱՆՈՒԹ (*), հարթիչ, կակղա-
ցուցիչ մորթոց անանոց . ՏՃ. Կ-Ն
Կ-Ն : — Եւ մտեայ է առ Սիմոնի
ուսման խաղախորդի (Գործ) :

• • •

(*) ՏՃ. Կ-Ն (ոչխար) ստիկ հոնդիպումն
է նմանատիպութեամբ կամ բաւ ևս, բնկու-
եայ է նոցա 'ի մէնջ :

(**) Հայկ. Բառարանէն կ'որինակեմ .

— Խաղախ, քրտ այլապէս : Է-Ն, Է-Ն,
Է՛-Ն, Է-Ն և այլն . այսինքն, նաւակ, նաւ :
Հէն Է-Ն : Ուր 'ի զուր յաւելու ոմն 'ի զքչաց .
Սէ՛ չխաղախն նաւ է, խաղախորդն նոն ըն-
դէր է, և զինորդ ոչ յաւելտ նաւորդ : Պարտ
էր ստել, Սէ՛ խաղախն Սէրեւս նշանակէ նա-
ւ և մորմ, կ'աշի, փոկ :

Մենք կ'ըսենք Սէ՛՛ խաղախ ոչ նաւ կը նշա-
նակէ և ոչ կ'աշի, և ոչ իսկ կայ ըզուր
մէջ : Առտի պէտք է ընել բառարանէն այց
կործնեցեայ բառք, սակայն Առձեռն Բառա-
րանն ու ընզուսած է առտոց հաւաստեաց
և միայն վերը ցուցած խաղախ զո՞ր ըլլալով :

ԿՂԿՂԱՆՔ, համարիմ կղկղանս :
ԿՂԿՂՈՄ, — է տեղի ոսկւոյ ուս-
տի կղկղի (Յ՞Ք.)

Յն. πῶτος, σκωρία, նշան. փրփուր՝
կղկղանք մետաղաց, թրք. ջէր,
կղկղանք երկաթոյ, Կէր ջէր :

Եւ
ԱՂԿԱՂԿ, բազդ. աղք. եւ շաղախ-
էն, 'ի յունականէս σκῶρ :

Ի հակառակէն՝

ՈՍԿ, Յն. ὀστέον :

Եւ 'ի սորա հակառակէն

ՈՍԿԻ, իբր՝ հալչաքննէ 'ի հրաշալիս :

Յն. γάλαγμα, նշանակէ կակղու-
թիւն կամ կակղազուցիչ, յորմէ ծա-
ղած է γάλαμα, որ ստորին յունա-
րէնի մէջ կը գործածուի γρυσός, ու-
կի բառին տեղը : թրք. եռմալքալ-
լիւն, 'ի կակղուղ սակի, կը նշանակէ՝
զուս՝ աղնիւ սակի : Բազդ. ալքալի :
Յորմէ (սակի)

ՍԿ, Յն. ἄργυρος, (արծաթ) եւ
ἀργυλος, (կաւ) :

ՈՍԿԵՐԻՉ, իբր՝ սկիւր, յաւելուա-
ծով էլ մասնկան, իբր՝ Պրակ շէր-
կէր, (սակեգործ), շէր (սակի), կէր
(գործ) :

Այսպէս

ԱՂԹԿԵՐ, ՀԱՄՈՉԿԵՐ, ՊԱՀԱԿԵՐ,
ԸՆԿԵՐ, Պրակ. հէմէր : Իբր՝ ընդ-կեր
(գործակից) :

Յորմէ (սակի)

ՍՍԿ, իբր՝ Կէր, Կալիւն 'ի հոյ :

— Մինչեւ նեխեսցին մարմինք
նորա, եւ ցուցցէ զսակերս նորա
սոսկ (Յ՞Ք ԼԳ. 21) :

— ὁσπύ μόνον ὄρω, καὶ κρανία τῶν
σαρκῶν γυμνά :

— Ոսկերս եւեթ տեսնեմ եւ
զանկս սոսկացեալս 'ի մարմնոց
(Գ. Կ. Կ. Կ. Կ.) :

Յորմէ

ՍՍԿԱՆԱՄ, մերկանալ, 'ի բաց
թօթափել :

Եւ

ՍՍԿԱՄ, գողալ յերկիւղէ, տար-

անլ : Բազդ. Կէրնաւ եւ Կէրն :

ԳՍՍ, ԳՍՍԱՆԱՄ,

Եւ

ՍՍՍ, (սպիտակ կազամախ) :

Բազդ. կալիւն եւ կալիւն :

Իսկ

ՍՍԱԻԻԻՆ, Յն. φάρος, նոյն նշ :

ՍՍԱՓԻԻՆ, — Ի ստիւն, զորոց

սաղարթուցն սուսալին ըստ հան-
դարտ եւ կամ սաստիկ շնչելոյ օ-
ղոյն . . . շարժումն սպիտակոյն 'ի
հմայս աշխարհիս հայկազունք (Ս՞Ր.) :

— Ոչ էին կերպարանք, բայց
միայն օղ եւ սուսալին լսէի (Յ՞Ք.
Գ. 15) :

ԿՈՐԻԻՆ, (ձաղն անասնոց) :

Յն. κοῦρος, κόρος, նշանակէ պա-
տանի, շատախղ : Ի մեղ է նաեւ
յատուկ անուն մարդոյ :

Բազդ. Ելիկ, Լիւնի, Հաւանի,
Գեւոր կամ Լեւն :

Յորմէ

ԿՈՐԵԱԿ, թրք. Կոր. իբր՝ փոք-
րագոյնն 'ի սերմանիս : Եւ

ԿՈՉՈՆ, ձաղ ուղտու, եւ
ԿԿՃԿՈՐ, իբր՝ կորիւն խոզի :

ԿՈՒՐ, նաեւ փոքրիկ, թրք.
Կուր. Յն. κόρη, եւս եւ իբր՝ Կու-
նի, Կուր. եւ ամէն զոգաւոր
աման, ինչպէս նաեւ յունարէնն :

— Եւ Ամբակում մարգարէ 'ի
Հրէաստանի, Եփեսոց հաց 'ի կուր. . .
սանեղ մշակոց իւրոց (Գ. Կ. Կ. 32) :

Իսկ

ԿՈՐ, Յն. κόρη, κόρη, կուր,
Կուր, Կուր, է իզականն բառիս
κοῦρος, (պատանի) :

— Քոյր մեր եւ, իցեա 'ի հազարս
եւ 'ի բիւրս. (Տպ. քոյր մեր կղի-
ցեա) եւ ժառանգեսցէ զուսկ քո
զքազաքս թշնամեաց Կուր, Քոյր ջնջե-
լի է ըստ Յունի, իսկ ըստ Երբ.
ընթեանցի է 'իւրոց (Մ. Կ. Կ. 60) :

Բաղդ. (Մէ+. Ե. 2). — Եւ զու Բեթ-
զաճէմ, առն Եփրաթայ, սահաւա-
ւոր, իցես լինել 'ի հազարաւորս
Յուդայ:

ԿՈՅՐ, Պրակ. +էօր:

Յորմէ

ԿՈՅՐ ԶԿՈՒՐԱՅՆ, իրր թրք. +էօր
+էօրանն. ինչպէս նաեւ. աս-
տ-էօրանն:

Հաս օրինակին՝

ՈՐՄՆ ԶՈՐՄԱՅՆ, ԼԵՈՒՆ ԶԼԵՈՆԱՅՆ,

Թրք. աստ-էօրանն աստ-էօր:

Իսկ Պրակ. Կէօր, նշանակէ գե-
րեզման, ուստի թուրքերէն ասաց-
ուածն էօրանն Կէօրն, նշանակէ՝
գերեզման մեակոց:

Իսկ

ԲՈՒ, բառ Երր. չափ ինչ արմըս-
եաց: — Հարիւր քոս ցորենոյ:

•

ՄԱՔԱՌԻՄ, Յն. μάγματι:

•

ՄՆԱՄ, Յն. μέσω:

•

ՄՈՒՈՇ, Յն. μολόχη, նոյն նշ:

•

ՊՆԱԿ, Յն. πίνακion, πίναξ:

ՊՆԱԿԻՏ, Յն. πινακίδιον:

•

ԲԻԲ, Լատ. pupilla, նոյն նշան:

Պրակ. քաթէ՛ նշանակէ կոյր աղ-
ջիկ: Յն. γλήνη, նշ. (1) բիր աղան.
2) փափուկ կամ փաքրիկ աղջիկ: Թրք.
Կէօր յէօրէնէ, նշան. բիր աղան, եւ
յէօրէ՛ նշան. մանկիկ: Պրակ. Ժէր-
տէօրէ՛, որ թարգմ. փաքրիկ մարդ.
Արար. Էնանն էւ-նյն, մարդատիպ,
(հանդոյն մարդոյ), այսինքն բիր ա-

ղան: Յն. κόρη, նշանակէ՛ կոյր —
ջիկ նաեւ՝ բիր աղան: Յն. օօ՛նոս,
(արաղան) Փերոս, ստատուած լու-
սոյ, Ապոզան, հայր լուսոյ, արեւ,
(լուս դից), եւ ընդարձակ մտաք՝
յատակ, պայծաս, պարզ, ջինջ,
թափանցիկ: Իսկ օօ՛նոյ (իգաղան)
Փիրէ՛ է լուսին յերկինս, օօրէմիս,
Արտեմիս կամ Ահաճիս յերկրի, եւ
էκէտη, Եկատէ կամ Հեկատէ, 'ի
սանդարամաս:

Այս անունով սարկուապուհի մը
կր ճանչնանք: (Հասէ՛. ԺՁ. 1) —
Յանձն ասնեմ ձեզ զՓիրէ քոյր մեր,
որ է սպասաւոր եկեղեցւոյն Կենք-
բացոց: — Աս շաղմայեցիս գրե-
ցաւ 'ի Կորնթոսէ 'ի ձեան Փիրեայ
սարկուապի (եկեղեցւոյն Կենքբաց-
ւոց) (Առք.) Ի. 27):

Այլ է

ԲԻԲԵՄ,

ԲԻԲԵՄ, (ճառողել հաւուց, թրաչ-
նոց), Յն. πιπιζω, նշ. շշիլ, սու-
լիկ կամ կոշիկ գօք 'ի ձայն սուլիւոյ:

•

ՄՆԳՈՅՐ, Պրս. Տէնկէ-ր, Ժէնկէ-ր,
նոյն նշ. Դարձեալ՝ Պրս. Ենկէր կոչի
կենդանի ինչ կարմրամարթ:

— Որք 'ի սնդոյր եւ 'ի ծարիր
չպարիցին (Ուլ.):

— Ի ծարիր եւ 'ի սնդոյր չպա-
րէիր (Եղէ՛. ԻԳ. 40):

— Ծեծեաց բառի եւ կարմրացոյց
սնդուրու զգոյն նորա (Իճաս. ԹԳ.
14):

•

ԱՄՈՒՐԻ, Յն. άμυρος, άμωρος,
նշանակէ 1) դուրի, անմասն, ան-
բաժին. նշանակէ նաեւ 2) ազատ,
արձակեալ, ազատեալ:

Սակոյն Սուրբ Գրոց մէջ յունա-
կան στερρα (յորմէ 'ի մեղ՝ ստերջ)

բառին զէմ մտն զրուած է : Եւ

ԱՄՈՒՂ, բառին կարգութիւնը կը թուի թէ՛ լմել, մայել, (μαλάσσω, կակղել) բառէն շինուած է, իբր՝ ոչ կակղեալ, ոչ մշակեալ, խթաւ, պինա, եւ երկրի վրայ խօսերով խոսան, անապատացեալ :

Աստի է նաեւ

ԱՄՈՒՆ, գործի ճմիւրջ, ճնշելոյ, կակղացուելոյ,

Իսկ

ԱՄՈՒՔ, է 'ի հակառակէն, իբր ոչ միայնակ, ոչ մենացեալ, զոյգք, ընկերակաւք :

ԱՅՐԻ (*) , թուի նոյն լինել ընդ Յն. ἔριμος, որ նշանակէ լքեալ, թողեալ, մոռացեալ, անապատացեալ :

— Ուրախ լիբ, ամուլ (Յն. στεῖρα), որ ոչ ծնանէիր (Ե. ՄԴ. 1) :

— Բնակեցուցանէ զամուլն 'ի սան ուրախութիւն որպէս մայր որպէսք բերկրեալ :

Յն. χῆρα (իգ.) այրի կին, յորմէ չիքրօս, այրիանալ, զրկել, ունայնանալ, բարձեալ թողեալ լինել, խոսովանանալ, անապատանալ :

— Բայց ամուրեացն եւ այրեացն ասեմ (Ա. Կ. 2. Ե. 8) :

ՀԱՆԱՄԵՄ, Յն. ἔλανος (սահմ. ներկ.) ἔλασσα, (անց. կոր.) ἔλαττω, (այս.) Իսկ (Ե. ՄԱ. 1), — Լուսաբոյն ինձ որ հաւածէր շէրուածն եւ ինդրէք զպէր : Այլ օրինակ. « Ոչ շէր էր լուսաբոյն օրպէս ունի եւ յոյն : Սակայն Յն. δόξα, նշանակէ եւ հարածել, եւ գնեալ երթալ : Իսկ (Գ. 2. 12), — Ընթա ստիպին զձեզ թրիտակ, միայն զի մի գիտային Քրիստոսի գնեալ երթալիս » : Յն. ἵνα σὺ τῷ σταυρῷ τοῦ χριστοῦ δώκῃσθαι, զոր ունալ կը

(*) Sku Հնդեր. Նիս. 165.

թարգմանեն, « Մէյն շէր զն ինչն Քրիստոսի հաւածելիս » :

ԵՐԵՔԱՐՁԷՆ (*), — Ենար զերեքարձէն զայն հրեղէն աէզ 'ի սիրտ նորա (Ա. 2. 2. 2. 2.) :

Բարդեալ՝ երեք-արձէն, որոյ վերջին մասը՝ միայն այս բառիս մէջ կը տեսնենք, եւ ոչ այլ ուրեք, ոչ պարզ եւ ոչ բարդութեամբ : Եւ թուի լինել նոյն ընդ Պրակ. էրձէն, որ նշանակէ հեծանոց :

Մերս է իբր թարգմ. Պրակ. « Էրձէն, որ է հեծանոց, եւ նշանակէ երեքարձէն, զի Ա. է երեք » :

ԹՈՒԽ, Պրակ. « Երձէն » նշանակէ ծուխ, Յն. καπνίζω, նշան. 1) ծխել, 2) թխացուցանել ծխով :

ԹՈՒՆԱՄ, — Ի ծուխ մեղաւորաց թխանան եւ թմրին արդարք (Մար.) :

Այլ է ԹՈՒՄ (**), Հանել հասոց շէրուածն 'ի վերայ յոսոցն :

(*) Այն թուի աստիճան կամ ժամիր, որ ըստ Արար. « Էրձէն, երբ շէն, Պրակ. « Էրձէն » (Ն. Հյ. Բն.) :

(**) Մեզ կը թուի թէ ոչ թիւի, եւ ոչ թիւի, եւ ոչ 'ի թուսն շարել ուղիղ զրուածն են : Քանզի պարտիկ բառը թիւի, որ կը նշանակէ սերմն, ծագումն ասած է այս բառին, եւ չէ անհասկանալի մէ բառին վերջին գիրը Մ՝ վրիպակաւ փոխուած է 'ի Ս. ԵՅԷ նիւտենք մտնուանդ որ երկամարի Մ եւ Ս նշանակողոց ձեւին մերձուորութիւնը ասած է զՄ՝ կորցալ Ս. աստի ունեցած ենք թիւի փոխանակ թիւի, եւ 'ի թուսն շարել, փոխանակ 'ի մտնուածն :

Այս փոքրանոց հանդիպած կը թուի նաեւ մեր շէրուածն (Sku գրուող) : Այսպէս երբեք թիւ. 2. — « Էրձէն », շիտեղով եղած է զմեզանս :

— Թխելով թխեսցին ջուրք ըստ օրինակի հաւու որ թխիցէ ըզձուս (Վէշոր) :

Տպ. Բե-ե-շէն . . . Բե-ե-շէ :

— Նտի 'ի ձուս թխել, թխէ ըզ-ձուս (Աճար) :

Թե՛սե՛ս, նոյն ընդ վերնոյն :

— Պրակ. Բե-ե-շէ Բ-ըշ, նշան. ձուս. եւ թարգմանի՝ սերձն հաւու :

• • •

ԴԱՇՏ, Պրակ. տէշն նոյն նշ.

Իսկ

ԴԱՇՏԱՆ, — Սրբեալ էր 'ի դաշ-տանէ իւրմէ (Բ. Թ-տ. ԺԱ. 4) :

ԴԱՇՏԱՆԻԿ, (Կէն 'ի Գ-ըշ-տէ), Պրակ. Բե-ե-շէն. նոյն նշանակութեամբ :

— Հրաժարել 'ի դաշտանիկն մեր-ձեհալոյ (Բ-ըշ Դ 4) :

Այլ է

ՏԱՇՏ, Պրակ. Բ-ըշն, նոյն նշան, Թրք. Բե-ե-շէ՝ նշանակէ սափոր :

Իսկ

ԴԱՍՏԱԿ, Պրակ. Բե-ըն, (ձեհն) յոր-մէ՝ Բե-ընէ+ : — Երկուքին դաստակք ձեհաց նորա :

Յորմէ 'ի հակառակէն

ՏԱՍՏԱԿ, — Փուշ եւ տաստակ քուստուցէ քեզ (ԾՆՆար. Գ. 18) :

Բազդ. փուշ, շփեմ եւ ափ, ձեհ եւ ցտեմ, փետուր եւ փետեմ, պարան եւ պարանոց :

Իսկ

ԴԱՍՏԱՐԱԿ, Պրակ. Բե-ընէ-ը, Բե-ընէ-էէր, նշանակէ օգնական, օճան, ինամակալու, եւ թարգմանարար :

Այս դիտողութիւններն, ինչպէս նաեւ ուրիշ ինչ ինչ, բոլորովին մեզ կը վերագրենք՝ անձկութեամբ սպասելով, որ մեր երբեմն բարեգործ փոփոխելից խաւարին խորշերուն մէջ փոշոտեալ մազազաճեայք կամ զէ՞ն նոցա հատակաորր՝ օր մը Հայ Մեկեմասի մը բարեբար ձեռք 'ի լոյս գան, եւ լոյս սփռեն այս օրինակ մթուճեանց վրայ :

ՁեհնեկԱՆՈՒ, կամ իրր Թրք. էլ Բե-ըն-ճուս, էլ Բե-ըն-տէ :

• • •

ԱԿԱՀ, Պրակ. Բե-ըն, նոյն նշան. այսինքն, տեղեակ :

— Չիցե՞ս ահա՞ (Ուհ. Մ-ար. Բ.) :

— Այնմ շէք ինչ ահա՞ (Սերբեր.) :

— Ատուծոյ զօրութեանն ահա՞ լինիցին (Աճար.) :

• • •

ԿՈՓԵՍ, Բն. κόπιω, նշանակէ Գ-ըշէլ, հար-տէլ :

— Հայեցարուք 'ի վէ՛նն հաստատուն յորմէ կոփեցարուք (Ես. ԾԱ. 1) : նոյն բան 'ի Սեբէր. Բ. էջ 141 :

— Հայեցարուք 'ի վէ՛նն հաստատուն յորմէ հատարուք :

Այլ է

ԿՈՊ, ի բաղէն կափուցանեմ. արտեւանուք, իրր Տճ. Բե-ընէ Գ-ը-տէ :

• • •

ՕՇ, (ուշ), Թրք. էշ. նոյն է ընդ ՎԱՇ, (ուշ) կազմութիւնը բազդ.

213 տեղի եւ եազ, զե-նուս եւ եզն, տար եւ տրէ :

Իսկ

ՎԱՇ, — Վա՛ն որ քակէիր դաս-ձարս եւ գերիս աւուրս շինէիր (Մշ. ԺԵ. 29) . Բն. οὐά ό καταλύων τόν ναόν, και έν τρισίν ήμερας οίκοδομῶν :

• • •

ՎԱՄԻ(*), Արար. վերտ, նոյն նշանակութեամբ. Բն. βρόσον, (ըստ Ե-ւոյ. բարբառոյ) :

• • •

ԱՐԲՇԻՌ, բարդ է, արբ-շիս : Պրակ. շէրէ՛ նշանակէ՛ պինի :

• • •

ՊԵՏ, — Մի պակասեացէ իշխան

'ի Յուդայ, եւ մի պէս յերանայ նորա (Մտ. 10) : Պրս. պէտ, եւ Չէնտ' պէտ, պշէտ, նշան. տէր :

ՎԱՍԱԿԻՄ, Են. βασιλεύς, նշանակէ՝ բառնայ, տանել, կրել զճանրութիւն, զրեւն. եւ βασιάμα :

Յորմէ մերս

ՎԱՍԱԿ, նշանակէ՝ բէմն, ծանրութիւն. — Ἰσους ἰμην αὐτοῦς ἐποίησας. τοὺς βασιτάσαι τὸ βάρος τῆς ἡμέρας καὶ τὸν καύσωνα. — Հասարակորդս մեզ արարեր զգոսս, որ զճանրութիւն սուսրն բարձաք եւ զտօթ (Մտ. 12) :

ՎԱՔԱԻԵՄ, — Կարաւեաց գուսորն Հերովդիայ 'ի Բէջ Բաշմեմնի : Են. ὠρχήσατο. ἐν τῷ ὄσει (կատեւաց... 'ի Բէջ) (Մտ. 6) : Պրս. Բեւեւեւ տեսակ մը տղայական խաղի անուն է :

ՊԱՅՄԱՆ, Պրսկ. բէյմն :

ՓԱՂԱՔՈՒՇ, Պրս. ֆալսաւ, նշանակաւարդ, եւ Լա fallacia, նշանակէ խաբէութիւն :

ԱՊԻՐԱՏ (*), Են. ἀπειράτος, նշանակէ՝ անփորձ, անճարակ, խակ, եւ ἀπειράγθος, յորմէ թափ ԱՆԳԱՐԵՓՈՐՁ, եւ նշանակէ՝ ապիրատ :

ՆԵՐԵՄ, Են. ἀνεργία (նորոգել) :

Արևատ՝ ներ կամ նէր, (երկու եզրաց կանայք) տնն զբառայ. իրր՝ նորեւ, այսինքն, շիշել՝ մոտանայ զանցեալն, (յանցանայ վրայ խօսելով), անյիշաչար լինել : Են. ἀνεργάτω նշանակէ՝ ներածն, բայց թարգմանի՝ անյիշարարելիւն, մտադրածն, շածելն ընդ Բոթ, եւ ἀνεργάτω, նշանակէ 'ի մոտացուն արկանել, մոտանայ, ներել :

Ընդէր ոչ արարեր մոտացումն անորէնութեան իմոյ (Յոթ. է. 21) . յն. λήθη : — Եւ նորա հաստատեալ զհաշտութիւնն, մութնակ մտադրածն յանցանաց կնքէ (Մտ. 9. ՄԸ) : — Աստ 'ի միում վայրի Աթենասայ եւ Պիսիդոնի 'ի միասին պաշտոն մատուցանեն. եւ առ 'ի հաշտութիւն նոցա 'ի սպառ ընդ միմեանս, բազին հասարակաց կանգնեցին նոցա, եւ կոչեն զայն՝ Բաթն մտադրելիւն (Ուղեւ. Անտ.) . յն. ἀνεργία : — Առ 'ի խափանել զամենայն հերձուած՝ արարին մութնակ մոտացութեան շարեաց, ներումն ամենեցուն շորհելով (Անտ) : — Հարկ էր զանաւոյ յանցս՝ զորովք անյիշատակ լսութիւն անեալ էր մութնակին մոտացութեան (Անտ) :

Յորմէ

ՇՆՈՐՇԵՄ (*), իրր՝ շնորեւ, նորագել իմն : — Ներել միմեանց, շնորհել իրերաց :

Եւ

ՇՆՈՐԻՄ, նոյնպէս՝ մոտանայ (կորուսանելով զուշ, յերեսաց հիւանդութեան կամ զառամութեան) :

Այլ է

ՅՐՈՒՔ, ՅՐՈՒԵՄ, Չորրորդ բայ մ'ալ կայ՝

(*) Արմատն է 'ի մեզ՝ Շէն, իրր՝ շէն օր, կամ շէն պանդ՝ արարող, շէն օրնուծիւն, կամ շէնուօր, շինարար, շինող գտեսող, եւ այլն, ուստի ոսկ. շնոք քուէն : եւ իրր՝ Իեւ՝ է շնոր՝ (Ն. Հիվ. Բա.) :

ՆԻՔԷՆՄ, 'ի պարսկականէն թե-
լազրեալ, զի Պրս. Զէ՛՛՛քէ՛՛ նշա-
նակէ եւ նորոգել, եւ նիրհել, Յն.
ὄνειρος, նշանակէ երազ:

Տես եւ նորոգեմ եւ մոռանամ:

* * *

ՇԱՄՇՏՈՒԹԻՒՆ, Յն. τετραρχία,
չորրորդպետութիւն, կուսակալու-
թիւն, պետութիւն չորրորդի մա-
սին աչրութեան:

— Առաջնորդէին եղբարք նորա
չամչտութեամբք, այսինքն, արիւ-
լով միում 'ի չորից մասանց անտի
երկրին Իսրայէլացւոց (Նս. Պարմ.
Ա. 8):

— ՉԱզրիպպա կացոյց թագաւոր
'ի վերայ թշնամոյ նորա՝ չամչտու-
թեանն Փիլիպպոսի եւ Լիւսինեայ,
եւ ընդ նոսին, եւ յետ սակաւ ժա-
մանակի զչամչտութիւնն եւս շե-
րովդի ետ նմա (Նս. Պարմ. Բ. 4, 10):

Կը թուի թէ Պարսկերէն Զէ՛՛՛քէ՛՛
բանն է, որ նշակաւոր հին թա-
գաւորի մը անունն է, յետոյ այս ա-
նունն իբրեւ պատուանուն արուած
է քանի մը անուանի թագաւոր-
ներու, եւ աւելի յետոյ լայնաբար
առնուելով՝ նշանակած է թագա-
ւոր:

Իսկ 'ի մեզ յոյժ սեղմեալ մաքով
նշանակած է՝ աբրահամեթ, իս-
կէ:

* * *

ՇՈՒԻԹՆ, (սեռ.) չրթ-ան, Պրսկ.
Չէ՛՛քէ՛՛, յորմէ Թրք. Չէ՛՛քէ՛՛, նշանակէ
ժապաւէն, լար:

— Իբրեւ գլար կարմիր են շըր-
թունք քս (Նէ՛՛ք. Գ. 3):

Յորմէ 'ի հակառակէն՝

ՍԵՄՏ, (սեռ. ս ր տ ի, Բազդ. վե-
րի ստականին հետ, այսինքն, մին
իբրեւ արտաքինը ցուցնող, եւ միւ-
սը՝ ներքինը:

— Ժողովուրդս այս չրթամբք պա-
տուէ զիս, եւ սիրաք իւրեանց հե-
ւացեալ մեկուսի են յինէն (Մարմ.
ԺԵ. 8): Յն. καρδία, χάρη, χῆρ, սիրտ,
եւ γορδί, աղիք, լար: Պրսկ. Կէ՛՛լ,
նշանակէ սիրտ, եւ Թրք. Կէ՛՛լ լեզու:
Լատ. cordis, (սեռ.) cor, (սեղ.)
նշանակէ սիրտ, եւ charda, ժա-
պաւէն լար:

— Եւ էր ամենայն երկիր լեզու-
մի . . . անա ազգ մի եւ լեզու մի ա-
մենեցուն . . . անդ խաանակեաց լեզ-
ուս ամենայն երկիր (Մարմ. ԺԱ.
1—9). յն. γέλωσ, (չուրթն):

— Եւ էր, ասէ, երկիր ամենայն
մի չուրթն. միթէ մի՞ չուրթն էր
ամենայն մարդկան, ո՞չ ապաքէն զմի
խօսս բերանոյ կոչեաց մի չուրթն:
Եղաք չուրթն մի եւ ձայն մի, հա-
կառակ այնոցիկ որք զայտարակն
չինէին (Սե՛՛քէ՛՛ Գ.):

Սիրտ՝ նկատի իբր ներքին, եւ
չուրթն՝ արտաքին: Բազդ, ներկ եւ
ներքին. Կէ՛՛ք նկատի իբր փափուկ,
կակուղ. — Հանից զսիրտն քարեղէն
'ի մարմնոց ձերոց, եւ տաց ձեզ
սիրտ մարմնեղէն (Նէ՛՛ք. ԼԶ. 25):

Յորմէ 'ի հակառակէն՝

ՍԵՄՏ, Կէ՛՛ք, սեռ-ը, հասարական:
Բազդ. սաղմն եւ սեղմ:

— Տխտտի, ասէ, սերտի որդոյ:
Ապա ուրեմն են որդիք որ չեն սերտ
որդիք . . . Ահաւասիկ որդի է, եւ
չէ սերտի որդի . . . չէ սերտ որ-
դի, քանզի չէ արժանի հօրն . . .
'ի բուն որդոցն սերտն եւ չսերտն
. . . զատանին . . . 'ի կամաց է լի-
նել սերտ . . . Մի որդի սերտ էր
Ռնեսիմոս, եւ յետոյ չեղեւ սերտ,
քանզի անպիտան եղև. այլ զարձ-
եալ եղև սերտ որդի, զի եւ աղիք
եւս առաքելականք կոչեցաւ: Տի-
տոսի, ասէ, սերտ որդոյ (Ռսկ.
Մէ՛՛ք. Տէ՛՛ք.): Այս ամենայն հայի 'ի
բանն, «Տխտտի որդոյ «Է՛՛քէ՛՛»
(Տէ՛՛ք. Ա. 4). յն. γνήσιος, (ստոյգ,

օրինաւոր , ճշմարիտ , հարազատ) :
ՏՃ. առլ, էօշ :

ՍԵՐՏԵՄ, ՍԵՐՏԻՆ (մկ.) , — Սի-
րիւ սերաիւ զմիմեանս (Ա. Պէտր. :
Ա. 22) . յն. էκτενως :

Յորմէ 'ի հակառակէն
ՍԱՐՏՆՈՒՄ, — Մանուկ սարսու-
ցեալ 'ի ստենէ մօր իւրոյ (Սաղ. 13) :

Բազդ. կցեմ եւ քեցեմ , պնզեմ
եւ պնջիմ , սեւեռեմ եւ սուսանիմ ,
պրկեմ եւ փրկեմ :

Լա. certus , ստոյգ , իրաւացի ,
ճշմարիտ : Իսկ Պրս. սէրէն , նշանա-
կէ ցուրտ , յորմէ թերեւս թրք. սէրէն ,
(իբրտ) :

Իսկ
ՃԱՐՏ, Պրսկ. +էրպէն , շինել , կեր-
տել , եւ +եւր նշանակէ զործ , նա-
եւ +էրպ : Իսկ

ՃԱՐՏԱՐ, Պրս. +եւրպար՛ քստ պար-
սից , զործակալ , վերակաշու , քստ
մեզ՝ շինող , արուեստող , Յն. τεχνίτης ,
զի τεχνή է արուեստ , եւ τέκτων ,
հիւսն :

— Դեմեարիտս ոմն արծաթա-
գործ . . . տայր ճարտարացն լինել
ոչ սակաւ շահ (Գործ. ԺԹ. 24) . յն.
τεχνίτης : — Եթէ Դեմեարիտս եւ որ
ընդ նմա ճարտարք սենիցին ինչ ընդ
ուսեք բանս (Անտ. 38) . յն. τεχνίτης :

Յորմէ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, Յն. ἀργιτέκτων :
Գրեալի է զի Յն. τέκτων , հիւսն ,
եւ τεχνίτης , արուեստող , բարից
արմատը մէկ է τέυχω :

Ունինք՝ ճարտար՝ նաեւ իրրեւ բա-
նաստեղծ , քերթող :

— Ոմանք 'ի ձերոց ճարտարաց
տաացին (Գործ. ԺԷ. 28) . յն. ποιητής ,
զի ποίεω նշանակէ առնել , շինել ,
գործել , յորմէ է ποιητής , (արարող ,
շինող , քերթող) :

Յորմէ մերս
ՊՈՒԷՏ, ՊԵՏԷՍ, ՊԷՏԻՆՈՍ :
ԱՊ է
ՃԱՐ, Պրս. արէ :

— Այսպէս զելր իրացն հնարելր
հայթայթել , զի սպրեւոյ ճար լիցի
Տրդրանուհեայ (Սոր.) : — Ճար ու-
սեք 'ի նոցանէ ոչ լինէր 'ի շարչա-
րանաց (Ես. Պատմ. Գ.)

Յորմէ (չուրթն) եւ
ՇԵՐՏ, նմանութիւն զի Պրսկ. լէպ՛
նշանակէ շուրթն , եւ լէպէ՛ շերտ :
Տէլ՛ նշանակէ սիրտ , եւ արէլէ՛ շերտ :
Եւ

ՇՈՒՐՁ, Յն. γελος , նշանակէ շուր-
թն , չրջանակ , սփն , եզր :

ՇՐՁԻՄ, — Գոյն երեսաց նորա
չրջեցաւ 'ի վերայ Սեղաւքայ եւայլն
(Գան. Գ. 19) . յն. ἰλλουωτνη (ալլաւ-
լեցաւ , փոխեցաւ , դարձաւ) :

ՇՐՁԵՐՁԻՄ, — Ինձ զիւրաւ չրջըր-
ջի յամենայն կողմանս յոր եւ կամի :
— Յցուէին հերք , եւ չրջըջէին
աչք նորա իրրեւ զմոլեզնեցոց (Ես. 34)
: Յն. κίρκος κίρκος , նշանակէ՛
օղ , չրջանակ , անաւր , յորմէ Լա.
circus , (չրքուս , կրկէս) ընդար-
ձակ տեղի , բոլորի կամ ձուսձեւ
չրջափակեալ որմովք , հասարակաց
խաղուց համար սահմանուած (սա
Հասկմայեցիս) :

Յորմէ (կրկէս)
ԿԷՍ, բազդ. պոսկ եւ պակաս ,
ողջ եւ բողջ :
ԿՐԿԷՍ, Յն. κίρκος κίρκος , Լա.
circus , (չրջափակ փայր խաղալ-
կաց , շուրջ տեսանելիաց տեղի) :
(Տես եւ՛ կէս) :

Աստի
ԳՐԿԵՄ, մանուսնդ
ԸՆԳԳՐԿԵՄ, գիրկս արկանել , փա-
րել :

Յորմէ 'ի հակառակէն
ԸՆԿՐԿԵՄ, բազդ. միսմ եւ մղեմ :

Յորմէ՛
ԿՐՈՒԿ, (յր.) , կրկուք , (գարչա-
պար , կրակէ) : — Յայտնեցաւ յե-
տուստ քո , խայտառակեալ զկրկուքս
քո (Եմէ. ԺԳ. 22) : — Յես կոյս
կորացան կրկուք տոից նորա (Ե-

շէշէ) : — Յայն սակս ընդ կրուկ նա-
հանջիր (Փէէւ) : — Իբրեւ տեսին թէ
ստին զարանակալքն գբազաքն . . .
զարձան անգրէն ընդ կրուկ (Յէ-
ւ. 21) (Եր Գրքն) :

Ի բառէս գրկեմ կամ ընդգրկեմ
ի հակառակէն :

ԲԵՐԲԵՄ, — Ասովեսցին կզգիք
ձօվու ՚ի քերքելոյն քու մէջ (Եւէի .
Ի Զ. 18) . յն. Երէն :

ԳԻՐԿԻ, Ընդգրկեմ :

Յորմէ ՚ի հակառակէն

ԳԻՐԿ, ՏՃ. Էրւմ, տարածու-
թիւն երկուց ձեռաց :

— Ընկեցեալ զգունան գտին զիրկս
քտան . . . եւ դարձեալ ընկեցին, եւ
գտին զիրկս հնգետասան (Գրք. Իէ.
28) . Բազ. թուղ եւ թիղ, զեւ եւ
քիլ . աղեղն եւ ուղիղ :

Յորմէ

ԳԻՐԿ, Իբր՝ գրկի մէջ կամ վրայ
պահուած, մեծցած, փափուկ :

ԳՐԿԵՄ, — Որք ՚ի գիրկս գրգեալք
եւ գգուեալք էին (Ուք. Գ. 5) :

ԳՐԿԱՆԿ, — Որդի սիրելի Եփրեմ,
որդի գրգանաց (Երէմ. ԼԱ. 20) :

Եւ

ԲԻՐԳՈՒՄ, — Ոչ այնչափ կինն
ընդ իւր տիկն զարդն քրքուիցի, որ-
պէս այրն ընդ նորա (Ուկ.) :

ԳՐԿԻՌ, ԳՐԿՈՒՅՄ եւ ԲԻՐԳՅՄ,

— Տես, զլարդ յաջորդօքն քրքրէ
զմիտս նոցա : — Նմին իրի եղեւ
չարմումն զի քրքրեսցին եւ սթա-
փեսցին (Ուկ.) :

ԲԻՐԳԱՆԿ, ԲԻՐԳՈՒԹԻՒՆ,

ՀԵՏԱԲՐԲԻՐ, որ քրքրէ զհետս :

Եւ

ԿԲՐԻՄ :

ՈՒՂԻ, ԹՐՔ. Էւ Ուղի նկատի,
իբր ուղիղ, անխտոր, Բազ. ճա-
նապարհ եւ առապար :

ՅՂԵՄ, ԹՐՔ. Էւ լւմ :

ՋԱՐՏՈՒՂԻՄ, Իբր Պրս. Էրւմ :
Գէն. Էք πῆτοι, Էջω πῆτοι, Էκτός
πῆτοι :

ՅՈՒՂԱՐԿԵՄ, ՅՈՒՂԱՐԿԱՌԻՅԵՄ,
յուղի արկանեմ, Էւ լւմ զրմ :

Յորմէ (ուղի)

ՈՒՂԻՂ, բազ. ճանապարհ եւ ա-
ռապար, (կազմութիւնը բազ. բա-
ւիղ, շաւիղ, շառաւիղ) :

ՈՒՂԻՂ ԱՌՆԵՄ, ԹՐՔ. Պրս. Էրւմ
Էրմ :

Յորմէ (ուղիղ)

ՈՒՂԵՆ. բազ. շաւիղ եւ շառաւիղ,
ի բառէս ուղի են նաեւ

ՂԵԱԿ, Իբր՝ ուղղեակ, ուղղիլ :

Յորմէ

ՂԵԱՎԱՍՐ, եւ

ԲԵՂԻ, (սեռ.) քեղ-ւոյ, (քեղ =
ղեկ) զեակ, (սեռ.) զեկի, քեղի կամ
ի Պրս. Էրմ, (զեակ) :

Իսկ

Ա հ ե ա կ, (սեռ.) ա (հ) ե կ-ի
Յն. α x α (δ ζ, նոյն նշ. α α x
3 4 1 2 բառ Յունարէն :

Ուղիքն հակառակէն է

ԱՂԵՂՆ, Իբր՝ ոչ ուղիղ, այսինքն
կոր, կամարածեւ. Արար. ուղիք է

Եւ : — Դարձան եւ եւ եղեն որ-
պէս զաղեղն թիւր (Սաղ. Հէ. 57) :

(Մտ. ուղիք նմանեցան) :

Եւ

ԲԱՂԵՂՆ, ըստ նմանաձայնութեան

Յունականին, քանզի Յն. κείτος,
նշանակէ աղեղն, գօտի, եւ χίτος,

բաղեղն, եւ χίτος, ազգ ինչ անկոյ
նման բաղեղան : Պրս. Էրմ, նշա-
նակէ բաղեղն, նաեւ պատարանք,

այսպէս եւ թրք. ուղիք է բա-
ղեղն, եւ ուղիք պատարանք, աշխ.

ուղիք, որպէս եւ ՚ի մեղ ՚ի բա-
ռէս բաղեղն :

ՓԱԿԵՂՆ : Վերը յիշուած Պարսիկ

բառը կը ծագի ՚ի բայէն Բէրլնիքն,
որ նշանակէ գալարել, նոյնպէս եւ

ԹՐՔ. ուղիք է ՚ի բայէս ուղիք,
ուղիք (փարել, պատատել), ըստ

այսմ եւ մեք ունիմք՝
ՊԱՏԱՂԻՏՃ, որ նշանակէ՝ քաղաք,
(իրր՝ պատաղ-ող), եւ
Աղեղն բառէն՝ ՊԱՏԱՂԻՄ,
ԱՂԵՂՆԱՍՈՐ,
ԱՂԵՂՆԱՆՈՐՈՒԹԻՒՆ (*) :

Դարձեալ 'ի բառէս՝ ուղեւ կամ
ուղեւի է
ՈՂԻՒՂ, գրեալ եւ
ՈՂԵՒՂ, ՈՂԵՂ, իրր ուղղիչ կամ
ղեկավար (նմանութեամբ) :

Բազզ. միտք եւ միտիմ՝ խելք եւ
խօլ, խելք նաւու :
Ուղեւ բառին հակառակէն՝
ՈՂ, (աւղ.) :
ՈՂԱԿ, (աւղակ), բազզ. աղեղն եւ
ուղիղ :

Յորմէ 'ի հակառակէն՝
ՈՂՈՒԿ, (ՂԻՂ) : — Կանգուն մի
եւ ուղուկ՝ գործած խորութեան նո-
րա (Եւեհ. ԽԳ. 13) :

ՈՂԿԵԱՆ, (թղաշափ) : — Արաս-
ցես նմա պսակ ուղեկան շուրջա-
նակի (Եւ. ԻԵ. 25) :

Բազզ. թուզ եւ թիզ, զլան եւ
քիլ, բուռն եւ բուել :

(*) Եւ սուսց Դուիթ ուսուցանել որդոցն
Յուգոյս ուղեւորութեան. եւ սոն գրեալ է
'ի էէրս ուղեւորութեան (Բ. Թ. Բ. 18) : Ի Յն.
չիր տղեղնաորութիւն. սակայն օրինակ մի
ղեւ՝ աղեղն (տժժոյ), համաձայն Երրայկանին
Բայց մէ ընդեր ուղեւ կոչուած է այս երջն,
այլ եւ այլ կարծիր կան, եւ միտքը միշտ կը
մնայ մուծ : Գէրս ուղեւորութեան (Երր. Եւրբ.) :
Ճը մուի մէ զիրք մը կար այս անուամբ՝ եւ
Դուիթ անոր մէջ գրել տուաւ այս երգը, եւ
պատուիրեց Յուգոյսի որդոց ուսուցանել
գայն : Դէրս ուղեւորութեան յիշուած է նոսե 'ի
զիրս Յեսուայ (Ժ. 13) : Ուղեւորութեան գրեալ
է այս 'ի զիրս ուղեւորութեան : որ Յուսկան
սփորական օրինակին մէջ կը պակսի. բայց
կայ ուրիշ օրինակ մը որ կըսէ. օ՜յ՛լ տօտօ
շեքարաւնօն է՛նի՛ Եւելիօն տօտօ է՛նօն : Ի մեզ
ուղեւոր եւ ուղեւոր իրր մէկ արեւմտէ բխած բա-
ռեր՝ 'ի միտսին գործածուած կը տեսնենք վե-
րի օրինակին մէջ, ինչպես ուրիշ շատ տղեր :

եւ
ՈՂՈՐԿ, ՈՂՈՐԿԵՄ,
Յորմէ համառօտեալ
ՅՂԿԵՄ, — Չբարինս որդիեցին
Չուրք (Յ. Գ. ԺԳ. 19) :

Դարձեալ 'ի բառէս՝ ու
ՈՂՈՐ, ՈՂՈՐԵՄ, եւ
ԲՈՂՈՐ, ԲՈՂՈՐԵՄ, — Բորորեալ
պսակ 'ի փշոց կղին 'ի գուլս նորս
(Մ. Գ. ԻԷ. 29). Յն. πλέξαντες πύραυλον
էξ άκανθών, եւ այլն :
Յն. անոս, նշանակէ ամենայն, հա-
մօրէն, բովանդակ, եւ
ՈՂՈՐՏ, ՄՈՂՈՐՈՒԹԻՒՆ, Յն. πλάνη :
ՄՈՂՈՐԻՄ, Յն. πλανούμαι :

Ուրիշ բառ է
ՄՈՂՈՒԹԻՒՆ, (Յն. μαρία) : — Ոչ
հայեցաւ նա 'ի նանութիւն, եւ ոչ
'ի մոլութիւն սուտ (Մ. Գ. ԼԹ. 5) :
Յն. μαρία :

ՄՈՂԻՄ (Յն. μαίρωμαι)
որ ծագի 'ի Յն. μόλιον, եւ Լատ.
mollire, (ուղեւոր, ուղեւորացանել),
եւ μόλιος, (ուղեւոր, ուղեւոր) Այս կերպ բա-
ռերը, թէպէտ եւ ծագմամբ եւ նշա-
նակութեամբ իրարմէ շատ կը տար-
բերին, սակայն կ'երեւայ որ ծայրա-
կան մերձաւորութեան պատճառաւ՝
ուղեւորութեան իր բուն նշանակութի-
ւնէն դատ (որ է խոտորումն յուղ-
ութիւնէ) կը վարի նաեւ իրրեւ Յն.
μαρία, մոլութիւն՝ — մոլիս, Պաւ-
ղէ, բազում դպրութիւնք զքեզ 'ի
մոլորութիւն դարձուցանեն (Գ. Գ. Ժ.
ԻԶ. 24) : Յն. μαρία : — Մեք անմիտք՝
զվարս գորս մոլորութիւն համա-
րէաք (Իմաս. Ե. 4) : Յն. μαρία : —
Իրրեւ զայր մի աշակիր . . . յաճա-
խեաց մոլորութիւն քո՝ Յն. μαρία :
Սակայն ոչ կրնէք մոլութիւն՝
իրրեւ մոլորութիւն գործածուած է .
նաեւ գիտելի է զի մաւրութեան իրրեւ
ընդդէմն առաքնութեան, աշխար-
հապարի գործածութիւն է :
ՇՂՈՐԻՄ, իրր՝ զմոլորիմ, մոլո-
րիմ իմն :

Դարձեալ անտի
ՋՈՒՈՐ, ՋՈՒՍՐ, ՋՈՒՈՐԵՄ, 'ի մի
փայր խնդի :

Եւ 'ի հակառակէն
ԼՈՐՁՆ, բաղդ. յօղել եւ հօա, եւ
օղ, եւ

ՋԻԼ, ՋԻԼ, — Ջիւք իւր զմիմ-
եամբք պատեալ, հողք իւր պղնձիք
(Յ. Բ. Խ. 12) :

Ուլբ բառէն
ՈՒՈՒՆ, — Հսկին 'ի նմանէ քր-
տունք իրիւ զհայրախօ արեան՝ ու-
րան ուրան հեզեալ յերկիր (Ղ. Կ. 44), 'ի Յն. չիք ուլու ուլու :

Յորմէ
ՈՒՅՈՒՆ, զրի եւ՝ ուրան :

— Ի չափողէ զերծեալ 'ի ձեռանէ
ոչեան՝ գնաառեսակ զոյով, զնղի-
եւ նորա զայրացեալ ասէ. Երթ,
կերակուր լիւր թնշոց (Մ. Խ. Ա. Կ. Խ. Կ.), — Թէ անսլն անկեալ 'ի բուսն
Սիկիլիացուց բանաորին, եւ հար-
ցեալ թէ ընդէր ոչ ուսն Պիւթա-
գորականքն զմեծ ոլոսունս (Ս. Բ. Բ.),

Եւ
ՄՈՒԱՐ, եւ 'ի սորա հակառակէն
ԼԱՐ, իսկ՝

ԽԵԼՔ, — Քանգի խորագէտ էի,
խելօք կալայ զձեզ (Բ. Կ. Բ. Ժ. Բ. 16),
ԽԵԼԱՄՈՒՏ, — (խելք եւ միտք) :

— Ընդ ս՝ ս խորհեցաւ, եւ արար
զնա խելամուտ (Յ. Բ.),
— ԽԵԼԱՄՏԵՄ, տես ճորձէ :

ԽԵԼՔ ՆԱՌՈՒՆ, նշանակէ զյեփին
կողմն նաւու, ուր զեակն է. իրր
զի զեակն է ուղղիչ եւ առաջնորդ
նաւու, արգէս եւ մարդկան խելք են
որ ուղղեն զզնացս եւ զգործ : Պրս-
խէլէ՛ նշանակէ զեակ : — Ի մաստ խե-
լացն որ բնակեալ է յուղեզն որ 'ի
զուին (Յ. Բ. Խ. Ի.) :

Յորմէ 'ի հակառակէն՝
ԽՈԼ, (անխելք, խաւ), մի՛ շփո-
թեք ընդ խոյ :

ՊԱՏՐԱՍ, ՊԱՏՐԱՍ ԱՌՆԵՄ, Պրս-
Բէրբէլէն, յարգարել, պատրաստել,

յօտել զայդիս (պատրաստել 'ի պրա-
զարբուրիւն), ուղղիլ զճանապարհ :

— Պատրաստ արարէք զճանա-
պարհս Տիւսն, եւ ուղղիլ արարէք
զչաւրդս նորա (Մ. Բ. Խ.) :

Ունիւք
ՊԱՏՐԱՍԱՐԱՆՈՒԹԻՒՆ, (Կիւրք, Թ. Գ.)

— « Պատրաստարանութեամբ ան-
ուսնեաց զանունն (Սամուէլի մայր
նորա), ըստ իրացն որ զիպեցան ».
Յն. էտիմոլոգիա, պատրաստարանու-
թիւն, եւ էտիմոլոգիա, ստուգարա-
նութիւն :

Նոյն Հիւ. Բ. զպատրաստարա-
նութիւն մեկնէ, « Պատրաստութիւն
եւ աջողկութիւն բանի, առ ետեղ
յարմարեալ բան (Բէդ էլբէն պա-
լանտաւ տէր) » : սակայն Յոյն բնա-
ղիրն է էտիմոլոգիա, ստուգարանու-
թիւն, զոր ընթերցեալ թուր թարգ-
մանիչն էտիմոլոգիա, պատրաստա-
րանութիւն :

ԱՆՈՒՐ, Լա. annulus, annus,
նշանակէ՛ մասանի, օղ, շրջանակ,
կը հոյովի, անրոյ, անրու :

Յորմէ
ԱՆՐԱԿ, այսպէս եւ Յն. շիրօս,
նշանակէ անուր, եւ յերիւ, նշանա-
կէ անրակ. — Թափեցի յանրակէ
ուս իմ (Յ. Բ.) :

Եւ
ՀԱՆՈՒՐ, — Յամենայն կողմանս
զարդին, է- ընք հանուր արշաւն,
է- ընք քնաւ ուլանն : (Տպ. ընդհա-
նուր արշաւին, եւ ընդ բնաւս պա-
նան) : Այս ուղղութիւնը բաղդատէ՛
(Ու. Կ. Խ. Խ. 166) : « Որչափ ընդ հա-
նուր եւ ընդ բնաւ սինգերս մեղք
գամանիցին » :

Յորմէ
ԸՆԴՀԱՆՈՒՐ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ,

բաղդ. որոր, ոլորեմ, եւ բորոր, բո-
լորեմ : Չանուր, (օղ) մի՛ շփոթեք

ընդ՝ անուր, (իրք անուրեք), որ է անուր մակրայէն, որ ոչ թիւ ունի եւ ոչ հորով, ոչ իրրեւ պարզ բառ, եւ ոչ իւր անանցներն. այլ՝ անուր, (սեռ.) անր-ոյ, անր-ոց եւ այլն. նկատի իրք ծանրութիւն, «Հայր իմ եղ 'ի վերայ ձեր անուր ծանր (Գ. Թ. 4. ԺԲ. 11):

Աւտի 'ի նմանէ է՝

ԾԱՆՐ, — Մինչեւ յերբ ծանրացուցանէ զանուր իւր ծանրութեամբ (Ա. Բ. Բ. 6): — Իրցէ անուր երկաթի 'ի պարանոցի քում (Օրհն. ԻԲ. 48): — Եթէ կորացուցես իրրեւ զանուր զպարանոց քո (Եսայ. ՄԸ. 5): — Հայր քո ծանրայոց զանուր մեր, եւ դու թիթեւացո՞ւ... 'ի ծանր անրոյ նորա (Գ. Թ. 4. ԺԲ. 4):

Եւ

ԾՈՒՆՐ, քանզի ծուկը երբ կը ծոխ իրրեւ անուր, յայնժամ լինի ծուկը, եւ բայի հետ կը դործածուի մանաւանդ երբ յարգանայ եւ երկրպագութեան վրայ է խօսքը:

ԾՈՒՆՐ ԿՐԿՆԵՄ, ԾՈՒՆՐ ԱԾԵՄ, ԾՈՒՆՐ ԳՆԵՄ, Ի ԾՈՒՆՐ ԻՋԱՆԵՄ, Ծուկը չունի ոչ թիւ եւ ոչ հորով: Ծուկը եւ ծուկի պիտակս են ինչպէս են արքայը եւ արքայուհի:

Կ'ըսուի նաեւ

ԾՈՒՆՐ ԿԱՊԵՆ, իրր թրք. պօղոս՝ պօղոս՝:

Եւ

ԱՆԻԻ, (սեռ.) անու-ոյ. իսկ անի (Անուէն քաղաքի). — Կաթողիկէին Անուոյ:

Յն. τρωϊδῆς, նշանակէ անիւ եւ անուր, եւ ամենայն ինչ 'ի ձեւ շրջանակի:

• •

ԱԻ, նախիր, — առ կայսր, — առ իւ . . . — առ աշտարակաւ: Պրո. ան, մանիկ՝ որ բառի վերջը կցուելով՝ կը կազմէ սեռ. տրակ. եւ

հայց. հորովները: Իսկ (Երեմ. Մ. 2), «Ասասյիք առ Բաբելոն, յամօթ եղեւ Բէլ, փափուկն աներկիւղ. մատնեցաւ Մերովգաք»: Յոյնն ունի, «Ասասյիք. առաւ Բաբելոն, յամօթ եղեւ Բէլ աներկիւղն, փափուկն մատնեցաւ Մերովգաք»:

• •

ԿԱՊՈՅՏ, Պրո. +եպոս, նոյն նշ. +եպոստէ է՝

ԿԱՊՈՒՏԱԿ: Մի՛ շփոթեր ընդ կեպոստ:

ՄՊԻՏԱԿ, Պրո. +էթլետ, +էթլետ, նոյն նշանակութեամբ:

ՍԵԱԻ, (սեռ.), սեռ-ոյ: Պրո. +էտեհ, նոյն նշ. Արար. էտլետ: Իսկ +էթլետ՝ նշանակէ սեռութիւն:

ԿԱՆԱՋ, Թրք. կէնճ, նշանակէ՝ նորահաս, նորատի, առողջ, բառ յետնոց՝ թարմ, Յն. γλωρῶς, նշան. կանաչ, եւս եւ՝ նորահաս, նոր, առողջ: Յորմէ եւ

ԿԻՆՃ, հետեւողութեամբ կատինականին, կա. vir, նշանակէ այր, virilis, պարական, viridis, կանաչ, եւ veres, կինճ: Եւս եւ Պրո. +էնճ նշանակէ՝ փիղ վիթխարի, յաղթանդամ:

ԿՆՃԱՆԱՄ, — Եւ զիւրեանց զանհնարին մտացն թշնամութիւն զոր ունէին առ մեզ, յայնուպէս կամեցան ցուցանել իրրեւ միայն 'ի մէջ ամենայն ազգաց, կնճանայ, հլանել, տիրել, թագաւորել եւ հպարտանայ. ամբարտաւանել, յողն կալ, բարձրապարանոց երեւել 'ի վերայ երախտաւորաց (Գ. Մկ. Գ. 12):

Յորմէ (կինճ) 'ի հակառակէն

ԳԻՆՋ, նկատեալ իւր փոքր կամ մանր ինչ, — Ընդ անկանել ցողոյն չուրջ զբանակաւն, եւ աճա 'ի վերայ երեսայ անապատին (իջեայ էր մանանայն) մանր իրրեւ զգինճ, եւ սպիտակ իրրեւ զեղեամն (Եւ. ԺՁ.

14) Բաղդ. ցեծ եւ ցեց, մեծ եւ մեց :
Յորմէ (կինճ)

Կնճնի, (ծառ ինչ), Թն. πτελία, Սակս նմանաձայնութեան Յունական բարիցս πτελία, կնճնի, եւ πτέλας, կինճ, վարազ :

Արդ՝ կինճ, (իմա՛ զպարսկերէնն + քնճ, փեղ վիթխարի), յորմէ

Կնճնի, պատիճ փղի, Տճ. ֆէլ Խորթան : Իսկ ըստ հայկական առման՝ կինճ (վարազ)

Կնճնի, ցռուկ խոզի :

Այլ է

Կնճնի, (սեռ.) կնճթան, Պրսկ. + քնճնի, Թն. σίσαμον, յորմէ Տճ. սասամ, (բոյս ինչ) : Իսկ իւր նորին աչխ. շ-շույ, շէրէլ, Պրս. շէր-շէն, որոյ ազաւազում է շէր-շէն :

Կնճնի, Թրք. քեթիլ, ի բառէն քեթիլ, եւ սա ՚ի քեթիլ է, որ է բառ Երբ. կամ Արար. Պրսկ. եւն՝ կեթիլ :

• •

ՓՈՐՄԱՐԵՄ, — Պատմուճանն քանզի էր առանց կարանի, ՚ի վերուստ փորանկեալ ամենեւին :

Թն. ὑφαντός, (հիւսկէն, հիւսուած) : Պրս. փեթիլ, նշանակէ հիւսուած, եւ քեթիլ նշանակէ ոստայնանկեալ, անկուածոյ, հիւսկէն :

Սխալ է գրեմն եւ ընթերցումը քեթիլ, կամ՝ քեթիլ :

Յորմէ փոխեալ թուի իբր համառոտելով

(*) Փոթիլ կարծուած է ՚ի վաղուց՝ իբր « ՚ի վերայ քեթիլ ուսուց քեթիլ-ածոյ » : Ուստի շուրջտուն Յունաց սաի քեթիլ-է. եւ մերն, ըստ ձեռն Նախնականին, քեթիլ-է. « Փոթիլաց շուրջտուն » (Մ-լր.) : — Կերպասեայ կապն, որ է փոթիլաց նափորան (Մ-լր. Աղ.) : « Փոթիլաց շուրջտուն » : « Չգեցցի նափորան փոթիլաց » (Մ-լր. ԶԿ.) :

(Նոյն ՀՃ. Բ-.) :

ՆԱՓՈՐՏ, ն ա փ ո Ր ո
5 4 1 2 3

կը գործածուի իբրեւ վերարկու :

— Օձցէ զնիշէ նափորանաբն, (մաշկեկաւ) (Ն՝ր.) : — Եղիս եւ բզ-նափորան անգամ զոր ունէր, եւ զայն եւս եթող աստէն (Ն՝ր.) :

Մանաւանդ իբրեւ եկեղեցական զգեստ :

— Ի վերայ սկուտեզն կայր նափորան մի ծախալ եւ եզեալ :

— Նափորան բեհեզեայ եւ գունան ոսկի որ կայր ՚ի վերայ նափորան, նշանակէ՛ մին զքահանայութիւնն, եւ միւսն զթագաւորութիւնն (Փրդ.) :

Իսկ առ Ոսկերեքանի գրի՝ ՆԱՓՈՐՏ, իբր գուտով արկեալ հանդերձ կամ զարդ կանանց :

— Ի վերայ սպիտակ սուգարին զթուխ նամփորան յորինեացէ :

— Նամփորանքն արձակեալք, պարեգօսք լայնեալք, գօտիքն սեթեւեթեալք : (Թն. 7:100) :

• •

ՅԱՐՄԱՐԵՄ, Թն. ἀρούρω :

• •

ԿԵՂԵԻ, Թն. κέλιος, նոյն նշան. յորմէ Թրք. քելի :

• •

ԱՇԱԿԵՐՏ, Պրս. շ-կէր :

ԱՇԱԿԵՐՏԵՄ, ուսուցանել :

Տե՛ս եւ վարդապետեմ :

• •

ՀՐԵՇՏԱԿ, հին Պրս. քեթիլ-է, նոր Պրս. քեթիլիէ, նոյն նշանակութեամբ : Ծ փոխեալ ՚ի մեղ Հ, որպէս եւ ՚ի բառաղ հրաման, հրամայեմ, հրահանգ եւայլն. Պրսկ. քեթ :

նշանակէ թիւ, եւ բերելովն, նշանակէ թոշիւ, ուստի բերէ՝ նշանակէ՝ թիւաւոր, կամ, որ ունի փեսաւորս 'ի թիւս իւր :

Յորմէ (հրեշտակ)

ՀՐԱՇՔ, ('ի բարւոք միտս) :

Եւ

ՀՐԷՇ, ('ի յոսի միտս) :

Հրեշտակ, հրեշտակ եւ հրեշտակ, երեքինն եւս սահմանեալք են 'ի նշանակել որ ինչ օտարն է 'ի կարգէ բնութեան :

* *

ՈՒՌՆՈՒՄ, Յն. ծորիւ, նշանակէ՝ ունեւոյ առաջատի նաւու յաջողակ հողմով :

Յորմէ

ՅՈՅՐ, — Չի մի՛ յոյր թուեցի : (Ուն. Փէլէդ.) :

Յորմէ

ՅՈՐԱՆԱՄ, — Եկեր Յակոր եւ յագեցաւ, յորացաւ (Օրէն. ԼԲ. 15),

Սն, (աւն), Պրակ. հէ՛ն, ձայն յորդորական՝ խրախուսական, իբր թրք. հոյտէ, տէ՛ իմտէ :

Յորմէ

ՕՆ ԱՆԻՐ, (աւն անոր), իբր ձայն զգուշացուցիլ կամ հրատարեցուցիլ :

— Տի՛ր, օն անոր. իբր աշխ. Առք. — չ չէ՛նէ : (Տի՛ր, նոյն է ընդ՝ տէր) :

Յորմէ (օն անոր) 'ի հակառակէն՝

ՄԱՆԱՒԱՆԻ (*), (զրական),

(աւն աւնի (ր, մա) նաւ անդ, 2 3 1 3 1 2 4 5 6

մա—օն=աւն=նաւ, =անդ (ր

(*) Մա, մասնիկ մի է, կամ Սէ բառ մը՝ որ երդման ձեւ կրօնելու կը զործածուի, եւ՝ Սէ հաստատական է, եւ Սէ բացասական կամ ժխտական :

Հաստատական է՝ երբ յա՛ն (այն) մակարայով զործածուի, զոր օրինակ, յա՛ն, յա՛ն, յա՛ն, երգուեալ յկրամագ) . իսկ առանց անոր՝ ժխտական է. զոր օրինակ, յա՛ն ճա՛ն, երգուեալ յկրամագ) :

անանքը, իբրեւ բացասական կամ ժխտական, Տանանք, իբրեւ զրական կամ բղձական :

Բաղդ. դարձեալ եւ թարց, եւ թէ եւ եւեթ :

Փիճի, անան շարոյ, Յն. փոյն, Լտ. fagus, նոյն նշանակութեամբ :

* *

ՀՐՈՍ, Յն. բώσμαι, (ներկ.) բώσμαι, (այս.) արշաւել, սուրալ, զիմել :

ՀՐՈՍԱԿ, Պրո. բե, բե, հասանել :

* *

ՊԱՐՈՒՐԵՄ, — 'ի բաց պարուրել — շուրջ պարուրել, փակել 'ի ներքս, բովանդակել, Յն. παρορίζω, նաեւ περικαθαρίζω, շուրջանակի մաքրել 'ի բաց բաճաւով զաւելորդս, յապաւել, թլփատել :

Յորմէ

ՊԱՐՈՅՐ, յորմէ
ՈՒՐ, (մկ.) — Ո՛ւր էիր մինչ հիմունս արկանէի երկրի (ՅՔ.) :

— Եկին 'ի տեղին՝ ուր զհացն կերան :

ՈՒՐԵՄՆ, բաղդ. երբեմն :

ՈՒՐԵՔ, բաղդ. երբէք :

* *

ՄԱՆԿԱՅՈՒԹ, թարգմ. Յն. παιδαγωγός. παις (մանուկ), աγω (ածեմ) :

— Դիողենէս համբակ տեսանելով ստանակեալ զմանկածուն տանջեաց, ասելով. ընդէ՞ր այդպէս զատիարակես (Պէթ.) :

Եւ

ԱՇԽԱՐՀԱՅՈՒՆԻ, թարգմ. Յն. κοσμοαγωγός, (ար. եւ իգ.) :

* *

ՍՊԱՆԳԱՐԱՄԵՏ(*), Պրս. է-բէն-թէր-
ժ-տ, Պահլ. «բ-ն-թ-թ», նշանակէ՛-
երկիր, շահապետ անտառաց, Դիո-
նիտոս, զիբ այգւոյ, զինւոյ. բոս
Չենտաւետայ՝ «բէն-թ-թ»
(տուրբ երկիր), Յն. δῖμυτρα, (մայր
երկիր), երկիր, հոգ, մայր հոգա-
ծնելոց, զիցուհի դժոխոց, կին Պղու-
տոնի զիցն սանգարամետականաց :

Յորմէ

ՍԱՆԳԱՐԱՄԵՏԲ(**), (ստորինք
երկրի) :

Այլ է

ՍՊԱՆԳ, Յն. σπένδα, նշանակէ՛ հե-
ղուլ քառութիւն (ջուր, զինի, ա-
րիւն), եւ σπένδαμαι, հեղանել քառ-
ութեան. կ'ըսուի նաեւ անտանոց
համար որ զոհելու կը տարուին.
ուստի յոյն բասը կը նշանակէ լայ-
նաբար՝ շահ-էլ, շէն-էլ :

— Բարձան զոհք եւ սպանոց 'ի
տանէ տեառն (Յ-ժէլ Ա. 9) . յն.
σπενδῆ, Աւստի

Ի ՍՊԱՆԳ ՎԱՐԻՄ, կը նշանակէ՛ շահ
ըլլալ, յորմէն-էլ-տար-նէլ :

— Իրրեւ զոչխար 'ի սպանոց վա-
րեցաւ (Ե-այ. ԾԳ. 7) . յն. σφαγῆ, Եւ

ՍՊԱՆԳԱՆՈՅ, — Ամենայն որ 'ի
սպանգանոցի վաճառի . — Ամենայն
որ 'ի մահեղոնի վաճառի (Ե-ձէլ) :

Իսկ

ՍՊԱՆԳԱՆԵՄ, Յն. σβέννυμι, նշանա-
կէ՛ շիջուցանել, սպանանել, ապա-
կանել, եւ կրաւ. կը նշանակէ մե-
ռանել, եւ σφάζω, նշանակէ՛ զե-
նուլ, սպանանել :

Մեր բասը կը պատասխանէ նաեւ
Յն. σφονδῆ բային, — Մի՛ սպանա-
ներ, σφονδῆστε. Աւստի

(*) Ապանգարամետ Դիոնիտոս . . . իրր վե-
րակցեալ սպանոցից ուտելեաց եւ բնակելեաց :
(Ն. Հի. Բա.) :

(**) Սանգարամետ՝ 'ի բասից «առ կամ
«առք, «առք, «առք» (Ն. Հի. Բա.) :

ՍՊԱՆՈՒԹԻՒՆ, Յն. σπανι, մարդաս-
պանութիւն :

ՍՊԱՆՈՂ, Յն. σπανις, մարդասպան :
— Աւրեմն սպանող է այրս այս,
որ թէպէտ ապրեցաւ 'ի ծովէ, Ի-
րաւունքն չետուն կեալ (Գ-բժ. ԻԼ. 4) :

Այլ է

ՍՊԱՆԳ, անուն բուսոց, Պրս. է-
բէն-թ :

Գ, չորրորդ նշանագիր հայերէն
այբուբենի, եւ ձեւոյն եւ ձայնի-
նոյն ընդ շ Յունաց եւ Լատ. Ի մեզ
նաեւ զիմարոյ յօղ, (Բ. զէմ), յե-
տադաս, եւ խառնեալ միանայ ընդ
բասին . — Տէրք, — եղբայրք, նոյն
ձայն է նաեւ 'ի Պրս. եւ որպէս զմերն
խառնեալ միանայ ընդ բասին . զոր
օրինակ, քէլ (սիրտ) քէլէք (սիրտոց),
դէր-թէր (եղբայր), դէր-թէրէք (եղ-
բայրոց) :

ԿՈՒՇՏ, Պրս. կէ-շտ, նոյն նշան :
— Առ զսուրն եւ եհար 'ի կշտին
Եզդոմայ (Գ-տ. Գ. 21) : — Ելից
զկուշտ իւր 'ի փափկութենէ իւրմէ
(Եբէժ. ՄԱ. 34) :

ՄԱԿՈՒՇՏ, Թրք. ոշլ դեօկէ-ք,
դշլ դեօկէք :

— Եհար զնա Արեւններ նիզակաւն
ընդ սնակուշտն, եւ ել նիզակն ընդ
զիստ նորա (Բ. Թ-ք. Բ. 23) :

Արդ նկատելով զկուշտ կամ ըզ-
սնակուշտ, իրր տեղի պարսպ ('ի
Թրք. յորջորջմանէս՝ ոշլ դեօկէք)
կ'ըսենք . «Ելից զկուշտ իւր», այս-
սինքն, յազեցաւ :

Ունինք նաեւ

ԿՇՍԱՊԻՆԳ ՎԱՅԵԼԵՄ, եւ
ԿՇՍԱՊԻՆԳՈՒԹԻՒՆ, — Ոոյս տալ 'ի
կշտապնդութենէ հացի եւ ջրոց :

Աւստի այխարհաբար ունինք

ԿՇՏԱՆՍՍՄ, ԱՆԿՈՒՇՏ, կուշտ՝ կը
նկատուի իբր յոյժ փափուկ տեղի
'ի մարմնի :

Աւտի 'ի հակառակէն

ԿՈՇՏ, (գլ.) մաշեցի զկոշտ երկրի
առ 'ի զթարախս քերելոյ (Յ՞Ք. է. 5) :

Աւր ուրիշ բառով բառած է. Ա-
ւեայ էեջէ՛ քերէր զթարախն (Անթ.
Բ. 8) : Բազդ. ծնօտ եւ ծղօտ, խե-
ցի եւ ցեխ :

Յորմէ

ԿՈՒՇՏ, (սեռ.) կշտ-ի

ի հակառակէն

ԳՒՍՏ, (սեռ.) քտտ-ի

Բազդ. պարան եւ պարանոց, շփել
եւ փռշ, դասակ եւ տատակ :

Յորմէ

ԳՍՍՄՆՍՄ, իբր քիտ իմն լինել,
իսկ

ԿՈՒՐՏ, (ներքինի, ըստ պարսից՝
կէ-բրէ, կէ-բրէ-է-ն), նշան. կուշտ,
սնակուշտ : — Յորպէս քոց զօր
ծնանիցիս, առնուցուն, եւ առնի-
ցնն կուրտս (Ո՛ւ. Ե՞՞՞) :

Կ՞՞՞՞, նկատի իբր՝ տկար, ան-
զօր, թոյլ, կակուղ : Բազդ. ներ-
քինի, մարեայ, քածաւարտ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԿՈՒՊ, (կարծր, պինդ) :

— Չոգայ, առէ, յայն տեղին ուր
ոչ էր քարոզեալ Քրիստոս, այլ տա-
կաւին կորդք եւ անզօրծ կային (Ո՛ւ. Գ-
՞՞՞) : — Աեղանք նոցա իբրեւ
զկրպա 'ի կորդ անապատի (Ո՛ւ. ԺԲ. 11) :

ԱՊԱԼԷՆ, տեղի ապաստանի :

Յն. ἀποβίω, ապաւելն նշան,
α π ο β ε ν

ժամանել 'ի նաւահանգիստ, իջանել
'ի նաւէ յերկիր : ԹՐՔ. քարայր պո-
ւոք, իբր աղատել 'ի վտանգէ ծռ-
վաւ, (իբրօք կամ նմանութեամբ) :
Եւ ἀποφυγή, փախստեամբ անկումն
ուրեք, տեղի ապաւինի :

Յորմէ թուի

ԱՊԱԼՈՎ, ապաւելն,

α π ο β υ

= հով = հիւ = ք) :

ՅԱՊԱԼՈՎ, ՅԱՊԱԼՈՎԵՄ :

Յորմէ (ապաւելն)

ԺԱՊԱԼԷՆ, իբր ամբուլթիւն, ա-
պանովութիւն յերեսաց պատաս-
ժան. Պրս. շէքէթ :

Այսպէս եւ

ԱՊԱԼՈՆԴԱԿ, Յն. ἀποβίρα, նշա-
նակէ տախտակ իբր փոքրիկ կա-
մուրջ կարկասեայ 'ի նաւէ 'ի ցա-
մաք, իջանել յերկիր : Ի պարսկա-
կանէն՝ սուք, որ նշանակէ սպասէն,
է մերս

ՅԱՄԱՔ, նմանաձայն յունականին
γὰρ, որ նշանակէ ցամաք, եր-
կիր, հող :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՄՄԱԿ, տեղի զով, տեղի խոնա :

— Ագաւուց 'ի ձմեակաց վաղա-
գոյն 'ի ջերին տեղիս դնարոյ (Ե՛՛՛) :
Յորմէ եւ

ՏԱՄՈՒԿ, ՏԱՄԱՆՍՍՄ, — 'ի ցօղոյ

երկնից տամկանան (Յ՞Ք. Ի՛. 8) :

Բազդ. գաւառ եւ կաւառ, նա-
հանց եւ նհանց, գեախն եւ գեա,
չօր եւ ջուր, մակարդել եւ մկր-
տել, թրծել եւ թրջել, սոջորիմ եւ
սոզորիմ, սախն եւ սախին :

Այսպէս եւ

ԵՐԱՇՏ, ԵՐԱՇՏՈՒԹԻՆ, — Յանձ-
րեւոյ եւ յերաշտութենէ (Ե՛՛՛. Խ.
43) : Պրս. բէշէ՛ նշանակէ ցամաք,
հող, եւ ցամաք՝ իբրեւ հակադրու-
թիւն ծովու՝ առեայ լինի իբր ապա-
հովութիւն յերեսաց վտանգաց, եւ
լինելն 'ի ցամաքի՝ է լինել յանդոր-
րու : Յորմէ

ԵՐԱՇՏԱԻՈՐ, — Եթէ լինիս երաշ-
խաւոր բարեկամն քո՛ւ, մասնե-
ցեր զանձն քո թշնամոյ (Ա՞՞՛) :

Յորմէ

ԵՐԱՆՏԱԻՈՐ, իբր զի երաշխաւո-

բութիւն մեծ է քան զամենայն երախտիս :

ԵՐԱՆՏԻՔ. — Չնորճ երաշխաւորի մի՛ մտանար, զի ետ զանձն իւր 'ի վերայ քո (Մէր. 1. Թ. 20) :

ՅԵՐԱՆՏԻՔ ԱՌՆՈՒՄ. — Մտայի քո առեալ է զամուկղ յերայիսի 'ի հօրէ իւրմէ (Մէր. Խ. 32) :

ՊԱՐՁ, (զյ.) ցորո, Թրք. աշու, Պրս. էպէրէ, էպէրթէ, նոյն նշան :

— Եղէ եւ որպէս արկ 'ի պարզի (Սաղ. ՃժԷ) : Իսկ

ՊԱՐՁ, (ած.) էպրէշու, Բէրէշու, նշ. զուտ սկիւր, մաքուր սկիւր, անխասն : Ի մեզ մէկ ձայնի մէջ ամփոփուած է պարտից երկու մերձաւոր ձայները :

ՄԱԼԵՄ, Յն. μαλάσω, նշանակէ կակղել, ակարացուցանել : — Չորօրինակ երկաթ մանրէ եւ մայէ զամենայն, նոյնպէս մանրեցէ եւ մալիսէ զամենայն (Դան. Բ. 40) :

Յորմէ

ՄԱԼԵԱԼ, Դիւրագեւ, անլարսլ լեւ, այսինքն՝ Ներսիսեւ :

— Չմարեալն եւ զքածաւարտան եւ զհասեալն մի՛ մատուցանիցես Տեասն : Յորմէ

ԼՄԵՄ, կակղացուցանել արորելով : — Բրտի լմեալ զկակուղ կաւն զնէ 'ի վերայ զրգան (Իմաս.) :

Յորմէ

ՃՄԼԵՄ, — Ասնուի զխաղողն, եւ ճմէի 'ի բաժակն (Մէր. Խ. 11) :

Յորմէ

ՄԱՄՈՒԼ, (սեւ.) մամլոյ. (գործի ճմիրն՝ արորիչ) :

Իսկ

ՄՈՐՈՍ, Յն. μαρός, (յիմար) :
ՄՈՐՈՍԱՆԱՄ, Յն. μοραίνω, μορώ :
ՄՈՐՈՍՈՒԹԻՒՆ, — Յիմարեցին իշխանք Տայմու, եւ խորհրդակունք

նորա մորտացին : Չի՞նչ իցէ մորտանալ, զի ոչինչ զսանիցին հնարս իրացն զիւրութեան (Ուլ. Եւսյ.) :

— Ո՛վ մորտութիւն, չեւ որդի 'ի միջի, եւ նա չյղացելոյն եւ չձնելոյն անուն զնէր (Եւլէկ) :

ՍԱԿՐ, գրի եւ

ՍԱԿՈՒՐ, Լատ. securis (տապար) :

Պրս. սեկուր, Թրք. սեկըր :

— Ի շահաստակելն իւրու՛մ հարկանի յումննէ սակերը (Խոր) :

— Ի վեր առեալ զսակուրն՝ զարկանէին թագաւորին Պապայ (Բաւշ) :

ՍԱԿՐԱՒՈՐ, Լատ. securifer :

Յորմէ

ՍԱԿՈՒ, անուն թռչնոյ, (յք.) սակաուք, զորձածուած է՝ Սափն. Բ. 14. « Պագանք զոչեցին 'ի նկուզս նորա, եւ սակաուք 'ի զրուս նորա » :

Թէպէտ Յն. բնագրին մէջ մեր բառին զէ՛մ զրուած է κόραξ, (ազաու), ինչպէս կը կարգայ նաեւ ուրիշ ձեռագիր մը, սակայն Երրայեցերէնն ունի՛ « հաւալուսն » (եւ միայն Երրայեցերէնն ունի), եւ որովհետեւ Յն. πελεκάν, նշանակէ՛ հաւալուսն, եւ πέλεκυς, սակր, տապար, կ'երեւի թէ այս նմանաձայնութենէն թելադրեալ՝ նմանաձայն եղած է եւ 'ի մեզ սեկը եւ սեկու, եւ ասոր պէս՝ լեկը եւ լեղը :

Իսկ

ՍԻԿԱՐԵԱՆ, — Հաներ յանապատ չորս հազարս արս անօրէնս սիկարեանս (Պորթ. ԻԱ. 38) : Յն. σικάριος, որ է բառ լատին sicarius, (սիպուս, սուսկ) : (Տես 'ի Քրոն. Եւս. Հր. Բ. էջ 270) : Յորմէ

ՍՐԻԿԱՑ, — Վարձեցաւ արս արիկայս եւ զարձուրեցուցիչս (Դաս. Թ. 4) :

(ս Ր ի կ ա , ա յ ս ի ն ք ն , ս ի կ ա ր - հ ա ն
1 5 2 3 4 1 3 4 5 2

* *

ԱԶԱՏ, Պրս. — ԴՆՊ, նոյն նշան:

ԶՐԱՀԱՆԻՔ (*), Պրս. շէր-զէն֊
նշանակէ՝ կարկառակօյտ քարանց:

— Դի՛ք զնոսս երկուս զրահանս
արասքոյ քաղաքիս (Դ. ԹՊԳ. Ժ. 9):

Ա՛յլ է

ԶՐԱՀ, Պրսկ. շէրհ, շէրէհ, յորմէ
ԹՐՔ. շէրէ: է նաեւ յատուկ անուն
մարդոյ ըստ Պարսից, որպէս եւ ՚ի
մեզ առանձինն ձեւով:

ԶԱՐՆՀ, բաղղ. Վահան, յատուկ
անուն: Իսկ ՅՊԳ. 16 յունարէն Հարս
ձայնին՝ մեր թարգմանիչը՝ Զարեհ
անունը պատշաճեցուցած է, ձայն-
նակնս մերձաւորութեանը համար
թերեւս:

Զրահ բառէն՝ — կրեսոս արքայ
Լիւգացոց առաքեաց ՚ի Դեղփիս,
հարցանել թէ ցայտօր յայտամ զինչ
հանդերձեալ իցիմ գործել:

ԿՐԱՅ, Դեղփեանս պատգամն ա-
սացեալ. « Գիտեմ զաւազոյն թիւ,
եւ զչափ ծովս, զարրասս համերն
լսեմ եւ զդիցցկին, իրր զի կրայն
զրահաւոր է, ՚ի զգայութիւնս իմ
հարաւ հոս զրահամորթ կրային որ
ընդ ոչխարենուց եփի, պղինձ ՚ի վե-
րոյ, պղինձ ՚ի ներքոյ (Եր֊Պ. Ա.
46—56: Տես Ռոմէն Ա. էջ 369):

« Քանզի խորհեցաւ թաղաւորն
գործ մի զժուարագուշակ գործել,
եւ եփել զկրայ ընդ գառին ՚ի սան
պղինձի »:

Ծն. γέλυς, γελώνη նշանակէ՝ կրայ,
կուրծք, լանջք, աղ ինչ վահանի.
γελύσσω, որ ծագի ՚ի բառէս γέλυς
(կրայ), նշան. հազու, հանել խուխ,
թքանել, եւ թորաչ, որ նշանակէ՝
լանջք, կուրծք, նշանակէ նաեւ
չրահ. եւ բայը՝ թարύσσω, թարաչլա,

(*) Զրանսը, կարկառ իրրու գրածից հա-
նկոց եւ կուսերոց, Երր, Եփթեթ, Պրսկ.
ԴՊԳԷ: (Ն. Հի, Բա):

զրահաւորել, վառել, սպառագինել
« Զգեցցի զրահս զարդարութիւն »:
— ἐνδύσεται θώρακα δικαιοσύνης.

Յորմէ նաեւ

ԶՐԱԻ, ԶՐԱԻԵՄ, բաղղ. սուգոր
եւ սպառեմ, նաեւ

ԵԶՐ, Պրս. շէհ (եզր), շէրհ, (զրահ)
խիտ նմանաձայն հանդիպած են:

Ունինք նաեւ յատուկ անուն

ԵԶՐ, իբրեւ կրկնորդական իմն
ձեւ Զրէն սնուան, եթէ չենք կա-
միր նոյն համարել՝ Աստուածաշնչի
Եզրասայ հետ, (Ծն. Եսծրա):

ԱԻԱՆԻՒ, Պրս. — Զէն֊
նշանակէ՝ աման, անօթ:

Իսկ

ԱՄԱՆ, Արար. նշանակէ սպառ-
վութիւն, յորմէ է՝ — մանէթ, որ նշա-
նակէ՝ աւանդ:

Եւ աւանդին տարբեր ընթեր-
ցուածն է անօթ:

ԱՆՕԹ (*), (ան աւ թ = աւ ա ն դ)
1 4 3 2 5 1 4 3 2 5

այս ընդհանուր զիտողութեանէն ետ-
քը՝ մանենք երեքին ալ մանրամա-
նութեանց:

ԱԻԱՆԻՒԹԻՒՆ, — Ընդէ՛ր անցա-
նէք զպատուիրանաւն Աստուծոյ
վան ձերոյ աւանդութեանն (ՄՊԳԷ.
ԺԵ. 3): — Առաւել նախանձախնդիր
էի իմոյ հայրենի աւանդութեանցն
(ԳՊԳՊ. Ա. 14):

Լատ. traditio, շատ անդամ թարգ-
մանուած է՝

ՏՈՒՉՈՒԹԻՒՆ, Ընդէ՛ր անցանէք
զպատուիրանաւն Աստուծոյ վան
ձերոյ սուշութեանն (Ուկ. ՄՊԳԷ):
— Յոյժ նախանձախնդիր էի հայրե-
րենի սուշութեանց իմոց (ԳՊԳՊ):

Նաեւ կրանք

ԱՄԱՆՊԱՏՈՒՆ, որ է աուն՝ կեկ-
զեցական անօթոց, պահարան:

(*) ԱՆՕԹ, օթ՝ մանիկ նկատուած է ՚ի
Քերկ. Զարգ. 1496:

Անձ անունին բայը կըլլայ՝
ԱՄԱՆԵՄ, ամանի մէջ լինընել :
— Աւելի կերակուրս ճեպին ա-
մանի յարախնայն (Վէջոր) :

ԱՄԱՆԱՄ, — Յաման մի՛ ամա-
նայցես (Օրէն. ԻՊ. 25) :

ԱՄԱՄ, — Եթէ կարմիր զգեց-
ցիս . . . եւ ամառցես ծարիր յաշո-
քս (Եբէ՛. Գ. 30) :

Եւ արս վերջունն հակառակէն

ԱՄԱՄ, (թափել, պորպել) :

— Ամառցէ 'ի ծով զգորութիւն
նորս (Ձագր. Թ. 1) : — Գարձոյց
Տէր հալմ սաստիկ 'ի ծովէ, եւ առ
զմարտանն, եւ ամառ 'ի ծովն կար-
միր (Եւ ժ. 19) :

Բազդ. վաշխ եւ բաշխ :

Ատփ

ԳԵՏԱՄԱՅՆ, ԾՈՎԱՄԱՅՆ. ա՛յլ է
ՀՕՐԱՄԱՅՆ, Յն. ματρώμιον, իբր
մայրաման կամ մորամանն, այսինքն
հանդոյն մորն :

Տես Էրազմոս :

ՅԱՆՕԹ ԱՌԵՈՒՄ, իբր անուր յա-
ւանդի, փոխ անուր :

— Անկաւ երկաթն 'ի ջուրն, եւ
զայն յանօթ անուր էր (Գ. Թագ. 2.
5) : — Չկարտառութիւն իւր եւ-
լից՝ յանօթ անկաւ զիրան (Վէջոր) :

— Չկարէ ոք յափշտակել զանօթս
հզօրին, եթէ ոչ նախ զհզօրն կա-
պիցէ (Մեքէր.) : — Ոչ ոք կարէ 'ի
սուռն հզօրի մտանել, եւ զամանս
նորս յափշտակել, եթէ ոչ նախ
զհզօրն կապիցէ, եւ ապա զամանս
նորս յափշտակեսցէ (Անդ.) :

Իսկ առ
Եզնկայ դտանեմք, — Ոչ ոք կարէ
անուր զգործի հզօրին, եթէ ոչ
նախ զհզօրն կապիցէ (Եզնկ. Տե՛ս
եւ Մարտ. ԺԲ. 29 : Մարտ. Գ. 27 :
Ղուկ. ԺԱ. 21) : — Ապա թէ կամէր
Աստուած ցուցանել զբարկութիւն
. . . զոր համբերն բազում երկայն-
մտութեամբ անօթոցն բարկութեանն,
պատրաստելոյն 'ի կրօնատ, զի

յայտնի արասցէ զմեծութիւն փա-
ռաց իւրոց 'ի վերայ անօթոցն ու-
զորմութեան (Հուգ. Ի. 22—23) :
— Աման շարեաց էր եւ հալածիչն
Պաւղոս . . . ասնու (Աստուած)
զաստուածամարան . . . զամանն լի
անպիտութեամբ եւ նախանձու, եւ
կատարէ անօթ սրբութեան, երթ
(ասէ ցԱնանիա) զի անօթ ընտրու-
թեան է նա ինձ : Տեսանես զիս ըզ
'ի շարեաց ամանոց սրար անօթ
ընտրութեան : Եւ այլուր Պաւղոս
կոչէ զմարդիկ ամանս . . . : Աստ-
ուած . . . համբեր 'ի վերայ ամա-
նոցն բարկութեան : Ամանս բար-
կութեան զանհաւատիցն ոգիսն կո-
չէ, զի ցուցցէ զմեծութիւն ողոր-
մութեան իւրոց 'ի վերայ ամանոցն
ողորմութեան, զորս յառաջագոյն
պատրաստեաց զմեզ անօթս ողոր-
մութեան, զայնչանէ ասէ, որք
արժանի մարդասիրութեան եղին եւ
անօթ ընտրութեան (Մեք. 37—38) :

Ա՛յլ է
ՀԻՒԱՆԳԻ, յորմէ
ՀԵՒԱՄ, Ի յունական ձայնէս՝
αἰωνί, որ նշանակէ՝ ցամառեցեալ,
եւ սոթ՝ αἰωνί, ցամառեցեալ
հիւանդութիւն, այսինքն, հիւան-
դութիւն որ ցամառեցուցանէ զան-
զամս եւ զոսկիրս :
ՀԻՒԱՆԳԱԳԻՆ, — ՉՏրոփիմոն թո-
ղի 'ի Մեկիտէ հիւանդապին (Բ. Տէ՛.
Գ. 20) : Միտ զիբ կէն մասնկան 'ի
պարսկերէնն՝ պէշտէն, (հիւանդա-
պին) : Յորմէ (հիւանդ)

Ա՛յլ է

ՀԻՒԱՆԳԻ, յորմէ

ՀԵՒԱՄ, Ի յունական ձայնէս՝
αἰωνί, որ նշանակէ՝ ցամառեցեալ,
եւ սոթ՝ αἰωνί, ցամառեցեալ
հիւանդութիւն, այսինքն, հիւան-
դութիւն որ ցամառեցուցանէ զան-
զամս եւ զոսկիրս :

ՀԻՒԱՆԳԱԳԻՆ, — ՉՏրոփիմոն թո-
ղի 'ի Մեկիտէ հիւանդապին (Բ. Տէ՛.
Գ. 20) : Միտ զիբ կէն մասնկան 'ի
պարսկերէնն՝ պէշտէն, (հիւանդա-
պին) : Յորմէ (հիւանդ)

ՆՕԹԻ, նաւթի,

(Ն՛ իւ ա՛ն դ = ն աւ թ ի)
5 3 2 1 4 4 3 2 5 1

Բազդ. անկողին եւ նքողիմ : Յն.
νίκος, (հիւանդութիւն) :

Ա՛յլ է զարձեայ՝
ՀԱՆՈՒԹ, (սեռ.) հանընէ : կամ
ԽԱՆՈՒԹ, բառ արար :
— Ոսկ. Ագաթի : Յորմէ՝
ԱՆՈՒԹ, (սեռ.) անընէ կամ անընայ :
— Դի՛ր զհին կապերուսդ եւ ըզ-

բուրդոց ընդ անբնակ ձեռաց քոց (Ե-
բեհ. ԼԷ. 12) : — Յանթի հարեալ
(Բարդ.) աչխ. Խօլթախը շարնելով, եւս
եւ Թրք. քանդի Թրք. քօլթախը նշ.
եւ խանութ, եւ անութ (Բե-ի րա-ի) :

ԶԱՆՈՒՄ, Ռսկերօք եւ ջլօք հա-
նար գիս (Յաք) :

ՀԵՆՈՒՄ, Հենու ձորձս եւ զգենու :
ՀԻՆԵՄ, ՀԻՆՈՒՄ : Այս բաները որ
կը նշանակեն արուեստել, ճարտա-
բել, եւ մանաւոր ասամբ՝ ու-
սայնանկել, կը թախն ազգեալ յԱ-
բար. ֆէն, ֆէն-ը, յք. ֆէն-ը, որ
նշ. արուեստ, ճարտարութիւն :

— Ո՞ր կտ կանանց իմաստութիւն
ստայնանկութեան (Յաք) :

Յորմէ 'ի հակառակէն

ՀԱՆԵՄ, իբր՝ բաժանել, անուշ
բանի, յափշտակել :

— Անուշտուս կին, եւ ա՛յլ այր
հանցէ զնա 'ի քէն : Բազդ. կրուզա-
նեմ եւ ընդկրուզանեմ :

Յորմէ

ՀԵՆ, (սեռ.) հէն-ի, թերեւս չչփո-
թելու համար ընդ՝ հան, հան+ :

Բազդ. կրուզանեմ եւ կրուզակ :
Ռ. րիչ է

ՀԱՆԵՄ, հանել 'ի քէր կամ արտաքս :
Յն. ձնդու, հանել 'ի վեր կամ
արտաքս, եւ հանթէ, 'ի վեր ունել,
բարձրացուցանել :

Յորմէ

ՀԱՆԲ, ՀԱՆԱԾՈՅ, իսկ
ՀԱՆԵԼ ՅԱԶԱՑ, թարգմ. ՏՃ. Կէօզ-
րէն շքաբարձ : Բազդ. կրանել յաչաց :

Իսկ

ԿՊԱԿ, Պրս. Էթարդէ. նոյն նշան.
իբր խանութ : — Եկին ընդ ասաջ
մեր մինչեւ յորդոստայն Ապրիեայ եւ
երկը կրպակացն (Գործ. ԻԶ. 15) :

ԳԱԶԱՆ, Պրսկ. Կէշան՝ նշանակէ
խածանող, Յն. ձառո, նշանակէ խա-
ձանող, գազան : Յորմէ

ԽԱՆԱՆԵՄ, Պրսկ. Կէշարէն, նոյն
նշանակութեամբ, եւ

ԽԱՆԱՏԵՄ, իբր՝ աչխ. Խաշի-
— Ապս եթէ զմիմանս խաձա-
տիցէք, զգոյշ լիբուք գուցէ 'ի մի-
մանց սատակիցիք (Գործ. Ե. 15) :
Եւ 'ի հակառակէն՝

ԳՄՆԻՄ, բազդ. խաւեմ եւ զգուեմ :
— Ասիւծք ունային քծնելով :

— Ոչ չունք քծնելով (Ռ-ի) :

ԳՄՆԻՔ, — Չարի ծու կորիւն
մնուցեալ ածէ 'ի համարյր եւ 'ի
քծինս (Եշէի) : — Ամենեցուն ընդ
ձոց եւ ընդ զոց մտեալք անխախտ՝
քծինս սայցեն (Ռ-ի. Մարթ.) :

Յորմէ

ԳՄՆ, չուն, մանաւանդ էպ չուն :

— Համերոս առէ իսկ, թէ յայտ
կոյս քածն (Սկիլլա անունն է նեղցին
ընդ Սիկիլիա եւ ընդ Իտալիա), եւ
յայն կոյս Արամազդեան քարիւրդն,
(Յն. Գճրսթդէ) հանդէպ քածին, (այս-
ինքն, Սկիլլային) (Նանու) :

Դարձեալ 'ի Խաշանելոյ՝

ԿՈՒՆԵՄ, ԿՈՒՄ, — Յարժամ սան
կծիցէ կամ ձեւն : — Լեղուին կծել :
— Ըմբանին կծել (Եշէի) :

ԿՈՒՈ, կծ-ու, որպէս՝ լեղ-ու,
հատ-ու, մահաց-ու :

ՉԿՈՒՄ, իբր՝ ջլուտու, սապանալ :
— Չկծէին խաշինքն 'ի խառնան,
եւ յգենային (Մշնք Լ.) :

ՉԿՈՒՑՈՒՑԱՆԵՄ, — Որ զկծեցու-
ցանէիք զԱստուած բանիւք ձերովք,
եւ առէիք, թէ իւ զկծեցուցար զնա
(Ռ-ի. Ես.) : — Նախ չքոտսօք զկծե-
ցուցանէ զմեզ (Եշէի) :

ՉԿՈՒԿՈՑՆ, յոյժ կծու, ժանդ,
գաժան : — Եթէ բարկութիւն կալ-
ցի, զկծադոյն ինին (աչքն) (Փէլ.) :
ՉԿՈՒՑՈՒՑԻՉ, — Չկծեցուցիչ եւ
ամբարտաւանադոյն գազան լինիցի
(Պշարտ.) :

ԿԻՍ, ԿՈՒՍԿԻՍ, — Մուճն խոչ-
տանգիչ՝ կծուակիժ բանից նոցին
(Նախ. Եւ.) : Յորմէ

ԿՍԿԻՆ, — Հարուած կարծի սաստիկ ընդ ամենայն մարմինն կսկիծ արկանէ մինչև Ի սիրան :

ԿՍԿԵՑՈՒՑԱՆԵՄ (Մանգ) :

— Միշտ այնպէս ընդ այրոց բարիս կսկիծէին (Ուլ. Մարտի.) :

Եւ

ԿՍՍԿԱՆ, ԿՍՍԿԱՆԵՄ, — Վասն կնոջ զորմէ կասկածէ այրն՝ չնայեալ զոյ (Նու. Թու.) :

Եւ

ԿՍՑՆ, յորմէ

ԿՍՑՆԱԿՆ, — Տեսանեն կրակեայ կայծականց (Յուլ.) :

Եւ

ԿԻՉՈՒՄ, նաեւ Ի Խաչատուր

ԽՍՑՆ և ԽՍՑՔ, — Տուաւ ինձ խայթ մարմնոյ չրեչտակ տառան կտփել զիս (Բ. Կարմիր. ԺԲ. 7) :

Յորմէ

ԽՍՑՔՈՑ, — Ուր է, մահ, յաղթութիւն քո, ուր է, զժոխք, խայթոց քո : (Ա. Կարմիր. ԺԵ. 55) . Յն. ποῦ σου, θανάτε τὸ κέντρον; ποῦ σου ζῶν, τὸ νίκος. (Ուր է, մահ, խայթոց քո, ուր զժոխք, յաղթութիւն քո) . այս խօսքը կոչում է Ովսեայ մարգարէութենէն (ԺԳ. 14) : « Ուր է յաղթութիւն քո, մահ, ուր են խայթոցք քո, զժոխք », և բնագիրն է, ποῦ ἡ νίκη σου, θάνατε π. οὐ τὸ κέντρον σου, ζῶν, նոյն և նման հայերէնին :

Եւ

ԽՍՍՑՔ, ԽՍՍՑՔԻՄ, Վէրք, այտուճն, հարուածք խխայթեալք (Եսայ. Ա.) :

Եւ

ԽԹԵՄ, — Հրեչտակն խթեաց ըզկողն (Տպ. Չիչու) Պեարոսի (Գործ. ԺԵ. 7) : Միում միում կաշատ գազալ խթէր (Եղիշէ) . յորմէ ում . Խթէ՛մ կամ Խթէ՛մ :

ԽԹԱՆ, — Խիստ է քեզ ընդդէմ խթանի սքայել (Գործ.) :

— Չխորդ քան զխթան սրագոյն

ունի զխայթոցս կարիճ (Ուլ. Կարմ.) :

Եւ

ԽՈՒԹ, Ժայտ, զգուշութիւն 'ի շուք . Ես է — 'ի զգուշութիւն, չճանաչարհու :

— Յետ բազում մրրկաց և խթոց (Ուլ. Մարտի.) : — (Ի ծովու կենաց) բազում խութք պատանեն հանապազ, և բազում անգամ բախին նաւք և ընկզմին (Ուլ. Եբր.) : Ի բաց արարէք զխոյ և զխութ Ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ (Եսայ. Մէ. 14) :

Եւ

ԽԵԹ, — Եղբայր քո ունի խէթ զքէն (Մարտի. Ե. 23) : Է նաեւ՝ իրրեւ խութ Ի ծովու : — Չառապարաց և զխթից և զվիմաց որ ընդ ծովու ծածկեալ իցեն (Ուլ. Մարտի.) : — Բազում խէթք և խութք են ճանապարհին (Ուլ. Փէլիք) :

Յորմէ

ԽԻԹԱՄ և ԽԵԹԿԵՄ, — Եղջիբօք ձերովք խիթկէիք զանաւաղն (Եղիշէ. ԼԳ. 21) : — Եղջիբ միեղջիբոյ կղջիբ նորա, խիթկեացէ նքօք (Օբի. ԼԳ. 17) : Իսկ

ԱՌԽԹԵՄ, — Եւ մեր շուք ունի խիթու Ի Տիրոսէ, հասաք Ի Պատղեմայիցա (Գործ. ԻԱ. 7) :

Այժմու յոյնն ունի, ἡμεῖς δὲ τὸν πλοῦν διανύσαντες ἀπὸ τύρου :

Իսկ մեր ընթերցուածք կու տայ կարծել թէ թարգմանիչը սարբեր օրինակի վրայ կարգացած է τὸ πλοῦν διανύσαντες : Այժմու յունարէնին բայն է διανύω (ներկ), διανύω (այրու), թարգմանչին օրինակինը կը թուիր լեալ διανύσω, որ նշանակէ խիթել, առիթել, յորմէ

ԽՈԹ, ԽՈԹԱՆԱՄ, — Չեր լուեալ էր թէ խօթացաւ, և արգարեւ խօթացաւ մերձ Ի մահ (Փէլիք. Բ. 25) :

Եւ

ԽՈՑ, իր բացուած վերք : ԽՈՑԵՄ, Տրգաւ խոցեաց զկողն նորա (Յուլ. ԺԹ. 34) . յն. νέσσω,

(բանալ, պատասել) :

— Մի ոմն 'ի զինուորաց անտի . . . երաց զեղարգևամբ զկող մի 'ի կողիցն . . . եւ ընդէ՞ր ոչ զսիրտն կամ զայլ կարեւոր սեղիսն խոցեաց զեղարգևամբն (Սէքէր) :

Եւ

ԽՈՅՈՏԵՄ, (իրբ թէ՛ Խոչոտէլ, ըստ օրին. խած-ատեմ = խածանեմ) :

— Փարսուն արքայ եզիպտացոց . . . զՔանանացին եւ զՓերեզացին եւ զընակեալս 'ի Գազեր Խոչոտէոց (Յես. ԺԶ. 10) : Տպ. Խոչոտէոց, Յն. ἐξέστηθεν, (Չոհրայ 'ի ծանօթ) : — օրինակ մի Խոչոտէոց) :

Յորմէ (խոց) 'ի հակառակէն

ԽՅԱՆ, ԽՅԱՆԵՄ, — Խցեալ է զականջս իւր զի մի՛ լուիցէ (Մարտ. Ծէ. 6) : Յորմէ

ԽՈՒՅ, սենեակ փոքրիկ յորում փակեալ առանձնանայ որ : Բազդ խուփ եւ խուփ :

Եւ

ԽԻՅ, — Արկանեմ խից 'ի վերայ գրանց նորա (Եւէկ. ԻԱ. 22) :

Եւ

ԽԵՌՈՒՄ, Յն. στυπίον, յորմէ ԹՐՔ. Խ-Ռ-Է-Է-Է : Վուչ խոչոր 'ի պէտս խցանի, յորմէ

ԽԵՎԵՄ, — Չորովայնն սառապեալ ընուցուն (զինուով), եւ խժկիցեն մինչեւ յականջան եւ յունչն (Ուկ. Մարտ.) :

ԽՆՈՒՄ, արմատ Խէոց, Խցի, խից, որպէս ընում, լցի, լից :

Ասոնց կարգէն են՝

ԳԹԵՄ, իբր՝ հանդիպել խթոյ :

ԳԱՅԹԵՄ, — Որ լեզուաւ իւրով ոչ գայթեաց (Սէրտ. ԻԵ. 11) :

ԿԱՄ Ի ԳԱՅԹԻ, — Որք 'ի գայթի կան :

ԳԱՅԹ Ի ԳԱՅԹ,

ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻԻՆ, Յն. σκίνδαλον, (որոպայթ սախ) : Տես եւ՝ որոպայթ, (իրբ՝ որոպայթ, այսինքն, ἀράχ, եւ գայթ) :

որ ո գ

ԳԱՅԹԱԿՂՈՒՄ, իբր գայթ (կլ) եւ կաղ(այ) : — Որով եղբայրն իմ գայթակղի կամ զթէ :

ԱՆԳՈՅԹ, ասացեալ զնուաճանգրտաէ, յորում չգուցէ խուփ ծովու, անդորր, ապահով, խաղաղ, իբր՝ անխուփ կամ անգայթ :

ԳԹԹԵՆ, ԱԿԱՆ, այսպէս կ'ըսուի միանգամ փակել եւ բանայն գաչս. եւ ժամանակի վերայ խօսելով կը նշանակէ՛ սուղ քան զվայրկեանն :

— Մարմին զգեցեալ՝ յական քրթիկ կայցեն առաջի անեղ տանին (Եւէկ) :

ԱՆԳԹԻԹ, անչորթ (նայուածքի վերայ խօսելով) :

ԽՈՒԹ, ԽԵԹ եւ ԲԻԹ, իբր դուրս ցցուած երեւիք մասն մարմնոյ 'ի վերայ դիմաց :

— Արկից կարթ 'ի քիթս քո եւ զանդանուանդ 'ի կշակս քո (Դ Թ՜. ԺԹ. 28) : — Մի՛ որ սատ ինչ մեծատուն հպարտացի եւ զքիթս 'ի վեր տանիցի (Ուկ. Մարտ.) :

Յորմէ

ԳԻՆԻ, — Իբրեւ զինդ ոսկի 'ի քիթ խոզի (Աււկ. ԺԱ. 22) :

Այս ընտանիքէն է նաեւ

ԳԹԱՄ, ԳՈՒԹ, չկարել կալ անչարժ՝ տեսեալ զոք արժանի զթոյ :

Եւ

ԽԱՅՏԱՄ, ԿԱՅՏՈՒՄ, ԿԱՅԹԵՄ, իբր ծառ զարնէլ : — Փոխանակ զի կայթեցեր դու ձեռամբ քով, եւ դոփեցեր սաամբ քով (Եւէկ. ԻԵ. 6) : ԿԱՅՏՈՒ, ԿԱՅՏԱՌ, ԿԱՅԹ,

Դարձեալ 'ի կ'ձէլ ոյ, 'ի հակառակէն

ԿՈՒՄ, բազդ. ծծել եւ ձեծել, հծծել եւ հեծեծել, դուստն եւ քոս :

ԿՈՄ, — Յաւուր յայտիկ կոծեցի կոծ Երուսաղէմ իբրեւ զկոծ նանենեաց կոտորելոց 'ի դաշտի (Եւէկ. ԻԵ. 39) : Իսկ 'ի բառէս՝ խից (Տես 'ի վերոյ)

ԽԵՑ, ԽԵՑԻ, անօթ բրտի, թրծեալ

հրով, և նկատեալ իբր պինդ, զիմանար:

ԽԵՅՆ նշանակէ նաեւ զամենայն ազգ պատենաւոր փժմակաց ծովու, այնպէս և Յն. ὄστρακον, նշանակէ և զերկուսն խկ:

Յորմէ

ԽԵՅԵԿՈՅՏ ՎՃԻԻ, Յն. ὄστρακίτις, զատակնիք առանամեայ տարազու-թեան առ Աթենացիս, առեալ 'ի բեկորս խեցեայ կամ 'ի պատեանս խեցեմորթաց. զի Յն. ὄστρακον, յերկուսն ևս նարկանի:

Յորմէ (խեց) 'ի նակատակէն և յետ ընդդէմ ընթերցմամբ

ՅԵՆ, որպէս և 'ի բառէս՝ խից՝

ՅԻՆ, նկատեալք իբր թոյլ, լոյժ. բազդ. պոյսն և պտուկ. պակուք ծառոց և ստեանց:

Եւս և ամէն պինդ և զիմանար մարմին 'ի բառէս՝ խեց,

ԽԵՉ կամ ԽԵՉ, ԽԱՉ, ԽԻՃ և

ԽԻՓ, բազդ. բեւեռեմ և բեւեկն, սանձ և սոյնն:

ԽՈՉ, բազդ. խութ:

Յորմէ բարդեալք

ԽՈՉԸՆԿԱԿՆ, ԽՈՉԸՆԿՈՏՆ, որպէս 'ի քարէ՝ քարընդոսն:

Իսկ

ԽՈՒՓ, Թրք. ք-ք-ք:

Յորմէ

ԽՓԵՄ, — Եւ խփեալ զգիրսն և զցալատոնեայն և նստաւ (Ղ. Կ. 60):

ԽՓԱՆԵՄ, ԽԱՓԱՆԵՄ, ԽԱՓՈՒՅԱՆԵՄ և ԿԱՓՈՒՅԱՆԵՄ:

Ա՛յլ է

ԿԱՓԱՐԻՉ, — Թաւայեցուցեալ կա-փարիչ զրան գերեզմանին վէմ մի մեծ (Մ. Բ. Ի. 60):

Յն. προκλισία; λίθον μέγα; τῆ θέρα τοῦ ἀνθρώπου ἀπὸ γλῶσσης: Հայ թարգմա-նիւթիւնը յաւելուածով ունի զրանն կ-ք-ք-ք, զի չկայ յունարէնին մէջ:

Այս բառն՝ առաջին երեք գրերով կ-ք, կախուցանեմ ին նմանութիւն ունենայուն համար համարուած է

թէ անկէ ծագած է, սակայն եթէ ուշադրութեամբ նայուի, կը տես-նուի որ անկէ տարբեր բառ է, կա-փար-իչ, որ կափ-ուցանեմ ին նեա չկրնար նայնանալ, եթէ էլ մաս-նիկը նման ըլլար միւթարիչ, ստա-ցիչ, փրկիչ և այլն բառերուն, ա-ւանց այն մտանկան մնացածը պէտք էր բան մը նշանակել, ինչպէս նմ միւթարիչ, ստանալ, փրկել, սա-կայն կը տեսնենք որ կ-ք-ք կամ կ-ք-ք-ք բառ չկայ, որ էլք միւսնե-րուն կարգէն համարուի: Թող զայս, յունարէնին մէջ պատասխանող բառ չունի. ուստի կարծել կուտայ մեզ թէ թողարովն ուրիշ բառ է: Արդ (ըստ մեզ) պարսկերէն բառ մը կայ, կ-ք-ք-ք, որ կը նշանակէ այր, (այսինքն՝ քորայր), և մեր կա-փարիչն այն է:

Քանզի գերեզմանն այր էր՝ քա-րի մէջ փորուած. — Եղ 'ի նոր կամ 'ի կածոյ գերեզմանի, զոր փորեաց 'ի վիմի, թաւայեցուցեալ կ-ք-ք-ք-ք (Յն. 'ի դուսն) գերեզ-մանին վէմ մի մեծ գնաց: Ուստի կ-ք-ք-ք կը թուի նշանակել այրին բերանը զրուած քարը, (և ոչ թէ, ինչպէս հիմայ կը մտնուի, իբր Թրք. ք-ք-ք), որ էր իբրեւ զուսն՝ ար-գելելու համար մուտը:

Խ-ք բառին և կ-ք-ք ին նա-կատակէն է՝

ԽՈՓ, իբր՝ գործի պատասաղ հողոյ, Բազդ. խուց և խոց, արամ և և խրամ, յորմէ՝ խրամատ:

Իսկ

ԽՈՊԱՆ, երկիր ոչ ներկեալ, ոչ վարեալ, ոչ պատասեալ խոփով, իբր՝ Խ-ք-ք, կամ իբր՝ երկիր խա-փանեալ: (Մագեալ 'ի կ-ք-ք-ք ոյ):

* * *

ԳՁԱԹ, Պրո. Կ-ք-ք-ք նշանակէ կ-ք-ք բամպակի, շերամի:

Յորմէ է 'ի մեզ'

ԽՈՁԱԿ, — Փորձեցից միւսանգամ
զգաթ ուն, և եղիցի միւսանգամ
ցամաքութիւն 'ի վերայ զգաթուն
միայնոյ (Գոր. 9.) :

Եւ 'ի հակառակէն (զգաթ)

ԿՁԵՄ, բազդ. պարան և պարա-
նոց, ձեռ և ցտեմ :

ԿՁԱԿ, նկատեալ իրր պինդ :

Բազդ. ճնուս և ձգուս, երէզ և
երես, կուշտ և կոշտ, կարտ և
կորդ, կամ 'ի Պրակ. Կէս-ըէ, որ
նշանակէ կոճ ստից : ՏՃ. Բէս-ըէ :

— Ի սանձս և 'ի դանդանաւանդս
ձեկեցես զկզակս նոցա (Սաղմ.) :

* *

ԿԷՏ. Յն. κίτος, ձուկն մեծ, վի-
շապ ձուկն : նկատեալ իրր մեծ յոյժ :

— Արար Աստուած կէտս մեծա-
մեծս (Մանթ.) : — Զգազանն ծովա-
կան լեւնածեւ, զկիտայն ստեմ և
զգեզգիինաց (Եղմ.) :

Յորմէ 'ի հակառակէն'

ԿԷՏ, այսինքն՝ նշանախոսին (.)
նկատեալ իրր կարի փոքր :

— Կէտ իր է որ ոչ ունի մասն
(Եղմ.) : Բազդ. տիեզերք և արգ-
բուկ, քաջ և գոճած, կինձ և
զինձ, ցեծ և ցեց :

Յորմէ՝

ԿՏՈՒՏ, — Յորժամ հեռիս եմ և
'ի ասնջանս, և ազգի ազգի կտուսս
ուներմ (Ուկ.) :

Յորմէ (կէտ)

ԿՏԵՄ, կէտ ձեւացընել մարմնոյն
զրոյ, ծայրիւ սազան :

— Գիր կտեալ մի՛ անիցէք 'ի
ձեզ (Ղե-դ. ԺԹ. 28) : Տես և ԺԷ-դ :

Յորմէ (կտուս)

ԿՏՏԵՄ, — Յորժամ սկսանիմ խո-
սել, կատնն զիս (Յ-ք. 9. 4) :

Յորմէ (կէտ, ըստ որում՝
կարի փոքր)

ԿԷԹ, (մկ.) Յն. τὸ ἐλαγιστον, (մ-
րիկ. մ-դ-ըէ) :

Որպէս և

ԽՈՒՆ, նոյն է և Յն. γοῦ, որ
նշանակէ քէ'ր, և թարգմանի 'ի
մեզ նաեւ :

ԿՈՒԷ՝ — Գոնէ 'ի քզանցս հանդեր-
ձի նորա մերձենայցեն (Մրկ. 9. 56) :

Գրի և

ԿՈՒԵԱ, ԿՈՒԵԱՅ :

* *

ՈՒՌԿԱՆ, Յն. ὄρχισ, նշանակէ
ուսկան, իսկ ὄρχισοι, նշանակէ գոր-
ծի : Յունական բառիցս ձայնական
նմանութիւնն առիթ տուած է 'ի
մեզ՝ ձայնիւ և նշանակութեամբ
այս տարբեր երկու բառեր՝ մի և
նոյն նշանակութեամբ գործածելու :

— Արիէ՛ք յաջակողմն նաւին զուս-
կանդ, և զտանիցէք (Յ-վ. ԻԱ. 6).
յն. δίκτυον :

— Փակեցին 'ի ներքս բազմո-
թիւն ձկանդ յոյժ մինչեւ պարզա-
տէին ուսկանք նոցա (Ղա-կ. Գ. 6).
յն. δίκτυον :

— Մինչդեռ կազմէին զուսկանս
իւրեանդ (Մ-դ. Գ. 21). յն. δίκτυον :

— Քարչէին զգործին հանդերձ
ձկամբքն (Յ-վ. ԻԱ. 8). յն. δίκτυον :

— Այնչափ ինչ կայր, և ոչ պա-
տուեցաւ գործին (Ա-դ). յն. δίκτυον :

— Արիէ՛ք զգործիս ձեր յորս (Ղա-կ.
Ե. 4). յն. δίκτυον :

— Վասն քս բանիդ արկիցք բզ-
գործիսս (Ա-դ). յն. δίκτυον :

* *

ՍԵՆԵԱԿ (*), (սեռ.) սենեկ-ի :

Յն. σενάκιον, անակցութիւն :

(*) « Գրեալու ենք, որ սենեակ բռան իսկ
Աստղիկ սեռանէն սանուած է, զի սանկը-
րիսերէն՝ սասորա άστρα, կը նշանակէ
նաեւ ննջատենեակ և անկողին » (Burnouf,
dictionn. canscrit-français page 85 ;
Արամեակեղոս և իւր բարձրագրեան զարգ-
նիրք, էջ 148) :

ընակակցութիւն, տուն, բնակութիւն, սենեակ :

— Մասնիցես սենեակ 'ի սենեկէ թաքչի (Գ. Թաք. ԻԲ. 25) :

• •

Փեթեղիկ, Փեթեղիկ, Պրտ. քէշը-
չէքէր—չ. նշանակէ փաճատական ի-
րաց զուգնաքէից յառանին պէտս, որպէս ասեղն, զերձան, եւ սոցին սակի իրք մանունք :

• •

ԿԱՏԱՂԻ, մողեալ, մողեգնեալ :
Յորմէ

ԿՏՂԱՆՔ, — այնչափ զեղխու-
թիւնք, կազանաց զիջութիւնք (Պէր.) :

ԿՏՂՈՒՅՔ, — Պղծութեան կազուցք (Սեքէր.) :

ԿՏՂԻՄ, Գն. βακχίζουαι :

— Երիտասարդ մողեգնեալ կրող-
եալ 'ի մարմնոյ ցանկութիւնս (Ուլ. Կ—չ.) : — Այնպէս մողիմք եւ կրա-
զիմք, զի ոչ թէ մողիցիմք իմա-
նամք (Ուլ. Մ—ր.) : — Յորժամ
համարի զգատանեալ, յայնժամ ա-
ռաւել մողի եւ կազի (Աւր.) :

ԽՏՂԱՆՔ, ԽՏՂՏԱՆՔ,

Եւ

ԽՏՂՏԵՄ, — Խողաւեալ զաման
ցանկութեանն (Եշէկ.) :

ԽՏՂԵՄ, — Յանդիմանեալ յաղջ-
կանց խողաւեալ (Աւր.) :

Եւ

ԱՂԱԿԱՏԱՆՔ, զիճակ պատանե-
կան հասակի :

— Չաղնուականի ուրուք զորդի
յազակատանս հասեալ տեսանիցէ
ոք (Եշէկ.) :

(ա՛ղ ա կ ա տ ա՛նք)

5 4 1 2 3

Եւ

ԱՆԿՂԻՏԱՆԱՄ,

(ան՛ կ զ ի տ ա՛ն ա՛մ)
1 3 4 2 5

Եւ

ԱՆՏ, — Ոչ իշխելով համարձակ
պատուել զախան, (այսինքն, զցան-
կութիւնն, զառփանն) (Ուրէն.) :

Եւ 'ի հակառակէն

ՏԱՂՏԱՆԱՄ, ՏԱՂՏՈՒԿ, բազդ-
ասարիամ = արփիմ եւ տաւայրիմ,
չուայարիմ եւ տուայարիմ, անձուկ
եւ անձկութիւն, տենչամ եւ աման-
ջիմ, բղձանամ եւ եղձանամ, զիղջ
եւ իղձ :

Կարձն + բառին հակառակէն է՝

ՏՂԱՅ, իբր անփորձ կազանաց,
չեւ յարուես հասեալ :

(կ՛ ա զ ա՛նք)

1 2 3

Բազդ, աղջիկ, մանուկ = մանկու-
թիւն եւ մանկ, յորմէ՛ խորամանկ :

Եւ 'ի բառէն կատարի է

ԿԱԹՈՏ, (Մի՛ շխթեմք ընդ կա-
թիլ, կաթեմ, կաթուած) :

ԿԱԹՈՒԿՆ, — Կաթողին եմ եւ 'ի
սէր քս (Երէ՛. Ե. 8) :

ՍՐՏԱԿԱԹ, — Սրտակաթ արարեր
զմեզ, քոյր իմ հարան (Երէ՛.) :

ԿԱԹՈՒԿԻՄ, ԿԱԹՈՒԿԻ ԼԻՆԻՄ, —
է՞ր կաթողի լինիս յանցաւոր կեանս
(Ուլ. Երէ՛.) :

ԿՂԿԱԹԵՄ, ԿՂԿՂԱԹ ԼԻՆԻՄ, —

Հատաչէին զկնի նորա, կղկղաթ կա-
թողի լինէին զիւրեանց քաջ զօ-
րավարէն (Բ—չ.) :

Եւ 'ի բառէս՝ կաթոս, 'ի հա-
կառակէն

ԿԹՈՏ (ԿԹԵԼ), — Զձուռնկս կթոսս
հաստատեցէ՛ք (Երէ՛. ԺԲ. 12) :

ԿԹՈՒՅԵԱԼ, — Զօրոցարու՛ք . . .
ձուռնիք կթուցեալք (Ե—չ.) :

Լո. catulitio, նշանակէ՛ կոտա-
ղութիւն, կողանք, եղանակ՝ յո-
րու՛մ մատակք, մանուանդ քածք
զհեա լինին որձոց, catulus, ca-
tellus, նշանակէ՛ սկնդիկ, փաքրիկ
չուն, catulio, ջնոռուլ (չանց) :

Ի բառէս՝ *αυλινωπις*, (որ է
ախա՝ յատուկ երկտասարդական հա-
ասկի) , ՚ի հակառակէն

ԱՂՃԱՍԱՆՔ, վիճակ յատուկ զու-
սասնայ հասակի :

— Աղճասանք պատանոց :

— Մի՛ խոտան համարիկ (զգա-
սասնայն) վասն զողորմ եւ աղճաս-
նայ հասակին :

Յորմէ ՚ի հակառակէն՝

ԱՂԻՃ, համանի, տարբաճու :

— Արմոցիսու եւ Արիստոքիսան
զԿարգարքոս բանացեալ սպանին , աւ-
որովք Ղէէնա աղիճ նոցին բանա-
գասեալ զիւրոց զաշնաւորացն զու-
շակիկ , իւրովի զիւր յեղան կրտ-
րեաց : — ἀρούριος καὶ ἀριτογενέων ἀ-
νεῖλον ἱππαρχον τράχινον. καθ' οἷος Λεάινα
ἔτατρα ἀντιῶν ἐρατομένη κατεπεῖν τοῦς
πυροράτας τῆν ἑαυτῆς ἀπέτρην ἐν γλωσ-
ταν (Եւս. Գր.) :

Յորմէ ՚ի հակառակէն

ԱՂԶԻԿ, կոյս , անիտրձ սան :

Բազդ. կաղանք եւ աղայ , ման-
կուիւն եւ (խորա)մանկուիւն :

Դարձեալ , աղջիկ , իրր՝ *արջիկ* .
Յն. *ἀρκοί* . *ἀρκοί* , նշանակէ արջ .
աւ *ἀρκοί* , (արջք) կոչէին յԱթէնս աղ-
ջիկանք մատաղք նուիրեալք ՚ի պաշ-
տոն մեծեանն աստղական , ուր կա-
լին մինչեւ յարբունսն ծամանել :

Տես եւ *Հերարուկ* :

Եւ ՚ի հակառակէն

ԱՂՃԿՈՐԳԻ, զրեալ եւ աղջկորդի :

— Աղճկորդի անձնամասն , ես ոչ
զբաճի զի զաշնաւոր ես զու որդ-
ւոյն Յեսեալ (Ա. Թ. Գ. Ի. 30) . այս-
ինքն՝ *αὐλινωπις* *αυλινωπις* *αυλινωπις* . Յն.
οὐκ ἔστιν αὐτομολούτων :

Իսկ

ԵՂԻՃ, զրեալ եւ

ԵՂԻՆՁ, եւ է Պրս. Էնճէրէ , Տճ.
արջիկ *արջիկ* :

— Փոխանակ ցորենոյ բուսոյի եւ
ղիճ (Յ. Բ. Ա. 40) : — Դմնիկն եւ
սասնակն եւ եղիճն (Ա. Բ. Է.) — Փո-

խանակ զճնկին նոճ ելցէ . Սիւս-
քոս , փոխանակ զճնկին եղիճ սակ
(Ուլ. Եւս.) :

ԵՂԻՆՁ, ԷՂԻՆՁ, ԷՂԻՆՁ, այս երեք
բառին մէջ՝ բառաբազ մը կայ :

Պարզենք՝

ԵՂԻՆՁ, նոյն է ըստ ձայնին ընդ
Պրս. Էնճէրէ , այլ ըստ նշանակու-
թեան՝ նոյն է ընդ ընթաց , եւ ըստ
ձայնին նոյն է ընդ հայերէն՝ եղինջ ,
այլ ըստ նշանակութեանն՝ ինչ որ է
ԷՂԻՆՁ, այսինքն , էք յոք *հոլ* :

— Եթէ ոչ էր ձեր արորազիր լեալ
իմով երնջաւն , ոչ էր գտեալ ձեր
զատարկութեան իմ (Փէլ. ՚ի Մ. Է.) :

Համաձայն երրայտեանին , ըստ
եթեանամանից . — Եթէ ոչ ճնչեալ
էր (ձեր) զերնջն իմ , ոչ գտանէիք
զատարկելն իմ (Դ. Գ. Ժ. 18) :

Իսկ

ԸՆՁՈՒՂ, յորմէ

ԸՆՁԻՒՂ, բաղդ. բարունակ :

Առաջինը կը նշանէ երինջ , (ճա-
սաղ կով) , եւ երկրորդը՝ մատաղ
սաս : — Ոչ ուսայ իրրեւ զընջուց
արմուղ (Երէճ.) : — Ընդէ՞ր երկնչիս
՚ի լծոյ իրրեւ ընջուց արմուղ (Ա. Բ.) :
ԸՆՁԻՒՂԵՄ, — Թզնիկ ընձիւղեաց
զրողորջ իւր (Երէճ.) :

ԵՂԻՃ բառին հակառակէն կը
թուի՝

ԵՂԻ, ցորեան զալար , կախա-
համ :

ԵՂԻ ԵՄԵՆՅԱՄ, իրր՝ խորովեալ
ցորեան : — Մուրին փիրեալ , որ է
եղի խոնձեալ (Ե. Բ. Դ. Գ.) :

Այլ է

ԵՂԻՅԱԿ կամ ԵՂԻՅԱԿ, անուն
բուսոյ , Յն. *εργύγιον* , Լատ. *ergugium* :

*

*

ՍԱՆԳՈՒՂԻՔ, Պրս. *սէնթէնէ* , նոյն
նշանակութեամբ :

*

*

ԱԳՈՒԳԱՅ, Թն. ἀγαγή, անցք ջրոյ, խողովակ : Ի բայէս աչա, յորմէ եւ ՚ի մեզ անէ՛՛ եւ անէ՛ :

* *

ՀԻՐԱՐ, (խախանեալ) մկ. նշանակէ՛ որպէս Թն. ἵπερ, նոյն նշ : Թորմէ

ԽԲՐ, ԽԲՐԵՒ, ԽԲՐՈՒ,

ԽԲՐ, իբր = Կրբ : Ըսել կ'ուզենք իբր՝ թէ՛ եւ՛ երբ մի եւ նոյն բառ է, միայն գրեթե անգափօթութիւն եւ զած է : Թորմէ՛

ԽԲՐԵՒ, իբր-եւ : — Իբրեւ մերձեցաւ : (Իբր մտեցաւ, մտենալուն պէս, Թրք. ե-գլ-ը-ը-ը կէդէ : Պատմական եզանակով խօսքի մը սկիզբ :

ԽԲՐՈՒ, իբր-ու : Այս զբուցուածէն հետեւած է որ նշանակէ նաեւ ստիկապէս յեւ : — Իբրեւ զարեգակն : — Իբրեւ հրեշտակ : — Իբրեւ գնասա : — Իբրեւ ժողովրդեան, որոյ զարդարութիւն զորեալ իցէ : — Իբրեւ ՚ի միտջէ բերանոյ : — Ապտանացիս նոցա իբրեւ յինէն :

ԵԲԲ, (մկ), կր զործածուի բայէն յառաջ զբուցով : — Ե՞րբ տեսաք զքեզ քաղցեալ, եւ կերակրեցաք, ե՞րբ տեսաք զքեզ մերկ, եւ զղեցուցաք : — Ե՞րբ լինիցի երեկոյ . . . ե՞րբ լինիցի առաւօտ (Թրք.) : — Ոչ զիտէք երբ տէր ամեն զայցէ : — Ե՞րբ իցէ զի մեռցի, եւ կորիցէ անուն նորա (Աւստ.) : — Աս ե՞րբ արարից . . . Աս վաղիւ (Եւ լ. 9) :

— Պիւթագորաս յանձն իւր երբ թուփ, երբ ծառ, երբ ձուկն, երբ աղջիկ լինէր (Ուկ. Եւստ. Ա.) :

Թորմէ

ԵԲԲԵՄՆ, իբր՝ երբ-ի՞նչ, աչա. ժամանակ մը, արեւ մը, Բաղդ. ուր-եմն :

— Երբեմն շժողովուրդք, բայց արդ ժողովուրդք Աստուծոյ : — Էտք եւ մեք երբեմն անմիտք : (Մենք

ալ ատեն մը անխեղք էինք) : — Էր երբեմն յործամ ոչ էր որդի, կամ էր երբեմն յործամ ոչ էր Աուրբ հոգի :

Եւ (այս կերպ նշանակութեամբ միշտ բայէն ետքը կը գրուի) . բայց երբ նշանակէ Տաճկերէնի պէս պա՛ռէ՛, պա՛րը + երբէ՛, այն ատեն՝ բայէն առաջ կը գրուի, — Երբեմն այսպէս ուտէ սուր, եւ երբեմն այնպէս :

ԵԲԲԵԲ, կազմութիւնն է ըստ օրինակի ուր-եք :

Թորմէ (երբ)

ԱՆԵԲԲ, անժամանակ

ԵԲՓՆ, երբն երբն, զուսպոյն : Բաղդ. եզանակ եւ եզանակ, նուազ եւ նուազ, անգամ եւ հանգամանք : — Երբն երբն հարկանէր (Եւստ. ԻԳ. 15) : — Հիր եւ կարմիր եւ կապուտակ եւ երբն երբն նարստուց (Եւստ. ԻԷ. 16 եւ 24) :

* *

ՏԵՍԱՆԵՄ, Թն. θεάομαι (ապո.), θεάομαι (ներկ.), նշանակէ տեսանել, հայել, եւ θεάομαι, նշանակէ մարգարէանալ :

— Տեսանողդ, տուր տեղի . . . ՚ի Բէթէլ մի՛՛ եւս յաւելուցուս մարգարէանալ (Աւստ. Է. 12). յն. ἰδών :

— Գրեալ են ՚ի բանս Մամուէլի տեսանողի եւ ՚ի բանս Գաղայ տեսանողի (Ա. Մուգ. ԻԹ. 12). յն. βλεπόν :

— Եկա՛յք, երթիցա՛ք առ տեսանողն. զի զմարգարէ յառաջ տեսանող կուչէր ժողովուրդն (Ա. Թ. 9). յն. βλεπόν :

Այսպէս Թրք. պա՛ռէ՛ք, նշանակէ զուշակ, կախարդ, բայց թարգմանի՛՛ր արեւանալ : Տեսանէ՛լ նշանակէ ՚ի մեզ նաեւ իբր՝ ինձամ ունել, պատրաստել, յարգարել, եւ զզուշանալ (ուսմք կամ իմիք, եւ յումեքէ կամ յիմեքէ) :

— Աստուած տեսցէ իւր՝ ոչխար յողջակէղ (ԾՆՆԳ. ԻԲ. 8) :

— Տեսցէ Տէր Աստուած հողւոց եւ ամենայն մարմնոց այր 'ի վերայ ժողովրդեանս այսորիկ , որ երանիցէ առաջի նոցա , եւ որ հանիցէ եւ մաւ- ծանիցէ զսոսա , եւ մի՛ լինիցի ժո- ղովուրդս (ՂԷ-) :

— Տեսջիր , զազգն Ղեւեոց ոչ խառնեացես ընդ նոսա 'ի հանդէս : Իբրեւ զոչխարս որոց ոչ իցէ հովիւ (ԹՊՊ. ԻԷ. 16) . յն. ἐπιτίπτωμαι :

— Տեսէք զանիծեալն զայն , եւ թաղեցէք , զի դուստր թագաւորի է (Դ. ԹՊՔ. Թ. 34) . յն. ἐπιτιθέσθε :

Այս միտքն ունի նաեւ հայել ,

— Աբբ Իսրայելացիք , հայեցա- րուք 'ի ձեզ վասն արանցոց այդո- ցիկ զինչ պարտ իցէ աննիլ (Փորձ.) : յն. προσέχω :

— Հայեա՛ց 'ի քեզ , եւ զդոյշ լեր անձին քում (Օրհն. Գ. 9) . յն. πρόσχε σεαυτῷ καὶ φίλαρον τὸν ψυχῆν σου σφόδρα . 'ի բազէս προσέχω 'ի մեզ՝

ՊՐՈՍԽՈՒՄԷ :

Ի Թուրք լիզու սպիրուիթին է ա- սել էնէնէ ԴՊՔՊՔ , էնէնէ կէօրէնէ :

Եւ ըստ այսմ 'ի մեզ՝

ՏԵՏԵՍ ԹՆ. οἰκονόμος :

ՏԵՍՈՒՉ , եւ յուհական բառք :

ԵՊԵՍԿՈՍՈՍ , ἐπίσκοπος :

— Եպիսկոպոս տեսուչ լսի (Ուկ. Փէլէպ.) . եւ

ՕՏԱՐԱՏԵՍՈՒՉ , ('ի յոսի միաս) . նշ. ἀλλοτριεπίσκοπος :

ԹՆ. σκοπέω , նշանակէ զիտել , հայել , տեսանել :

Ի պարսիկ ձայնէզ Խէյթէն՝ է 'ի մեզ

ԴԵՏԵՄ , յորմէ

ԴԵՏ , եւ

ԴԵԻԹ , տեսանող , կախարգ , ՏՃ. ԴՊՔՐՃՐ :

Պարսկերէն ղէն , արմատն է Խէյ- Խէն , (զիտել) բային , եւ նովաւ բարդի՛ Խուրդէն , (հեռագէտ) Խուր-

Խէդէն , (մանրագէտ) , ԹՆ. τηλεσκοπος , μικροσκοπος :

Յայտնի է որ 'ի մեզ

ՀԱԶԱՐԱՊԵՏ , բաց 'ի նշանակելոյ՝ զլուխ հազարաց (ըստ զինուորա- կան կարգի) , նշանակէ նաեւ արն- տես , տեսուչ , վերակացու , գոր- ծակալ , ԹՆ. οἰκονόμος :

— Ասէ Յովսէփ զհազարագեա տան իւրոյ (ԾՆՆԳ. ԽԳ. 15) :

— Այսպէս համարեցին զմեզ մար- ցիկ իբրեւ զպաշտօնեայս Քրիստո- սի , եւ հազարագեա խորհրդոն Աստուծոյ : Արդ ինչպիս է 'ի մէջ հա- զարագեաց եթէ ոք հաւատարիմ պոցի (Ա. ԿՊՆԷ. Գ. 1—2) :

Այս կրկին առման պատճառ այն է զի Թուրք ձայնզ Խէն (հազար) զուգածայն հանդիպեալ է Պրս. Խէն , (դէտ , տեսանող բարի) :

Բազդ. հազ եւ հազար (բոյս) , հե- ծել եւ հեծանել :

ԴԵՍՊՈՆ , իբր՝ Խէ-Խէն , Պրս. Խէյ- Խէ-Խէն , ԹՐՔ. կէօրէնէ , եւ ԹՆ. θεσ- μορπλαξ :

ԼՐՏԵՍ , այս է՝ լսող եւ տեսանող , լսելիք եւ տեսանելիք , ականջք . եւ աչք , Պրս. ղէվ-Խէյթէ , զի ղէվ՝ նշ. ձայն , լուր : «Ակն ար-այն» , այսպէս կոչէին լրտեսք սատրեպալք 'ի թագաւորէն պարսից 'ի կողմանս կողմանս լայ- նածաւալ պետութեանն առ 'ի տե- ղեկանալ ամենայնի , եւ զպացուցա- նել թագաւորին : «Քանզի ոչ կա- րէր թագաւորն (Պարսից) անձամբ շրջիլ 'ի գաւառս , առաքէր փոխա- նակ իւր յաւազաց իւրոց զառաւել- կայն իմաստութեամբ եւ ստարի- նութեամբ , որք ոչ եւ լեւելէ թա- զաւորին համարէին , որովք լրտե- սէր նա , եւ զիտէր զամենայն : Եւ որով զաւագանին արքայի եւ զպաշ- տօնեայս՝ ոչ եւ լեւելէ նմա համա- րէին . նովին իրապէին զթագաւորն՝ որպէս զգայութեամբ վարել նոքօք » (ԹՎ. ՀՆԻԻ. ՀԳ. Ա.) :

րեք ոչ զազարէր ուսուցանել զող-
րերգութիւնսն, զորս իւր իսկ հնա-
րեալ էր, եւ բազմութիւն աշակեր-
տելոց խոնկալ շուրջ զնոքս, սպա-
սուորէին նմա, ամեալ զնա զեա
պակուն յո՛ւ եւ կամէր :

— Զանձանօթ զողբերգական նը-
ւազաց ազգ հնարաւորեալ, եւ սայ-
լիւք շուրջ զքերթումսն ՚ի ճեմ ա-
ծել ստի թեապիս (Ոչոք Ար. Քէրէն) :

— Նա (Թեապիս) զայլակերպ խա-
զաղկոց խումբ պարաւոր

Երարձ ՚ի սայլս, եւ ՚ի տեսիլն
անուսլոր

Անցանորացն բազմութիւն զբօս-
նայր (Պոսաւոյ Արտէս Քէրէն) :

Ի Հուպմայեցոց հաւատար թեա-
պեալ է Յորնաղ, անուանի քերթոց
երգիծարան, եւ ՚ի սորա անուանէն
պարգեւի մեղ

ՅՈՊՆԱԿ (*). — Զվայտ եւ զքար

(*) Յոպեակ, բոս անցատ, որպէս՝ սայ-
լոյ, սայլիկ, եւ կամ յովանակ իւրոյ, (Ն.
Հիւ. Բու.) :

Յորնոց, եւ սորս խաթն նուսնէն ժան-
ուար, երկուն այ նահանեաց զործք են, մէ-
կուն համար կը վիայէ թարեւոցին, միւսին
համար Բիս գանդ, երկուն ուլ արդոյր ու
պատկառելիք, իսկ զարով յունուար բառին,
այն ուլ եւս Քրոնիկոնին հօգր վիսյուժիւնը
ունի. որով խաղա կը մերժուի այն ոչ զիտ-
նարար վճիւր մէ յունուարը յանուար պէտք
է ըլլալ, վասն զի ուղից նուսնը այդ է ու-
րեմն ստամոնը ստամոն պէտք է ըլլալ, վասն
զի յունական բուն նուսնէն է ՏԵՎԼՆՈՅ, եւ
ստամոնը է ստամոն, ըստ յունական նուսնի.
Սկսա իկոնի եւ զինի խառնեցիք վասն ստա-
մոնի, պէտք է ուղից եւ կորոյր չ վասն
ստամոնի, եւ ոչ այնպիսի միայն, այլ նոսե
Յորնոցը Յուրէնաղ, Դուրմը Դուրից, Լիբա-
նանը Լիբան, Յորգոնանը Յորգոն, Բիլիարը
Բիլեալ, Բարսեղը Բարսեղ, Պարովէսը Պար-
ովէս, Մատամիայն Մամիսա, մերեւոյն
միբանէ, արամարցը (ար է Թարգմ յն. ձայ-
նիս ձնօրօքս), արարարձ, արարը էր-
օր, նեմանտը Եմնա, Յովանը Յովա,
ըստ անցարձ վճայ . . . :

այնպէս կրեն սայլիւք եւ յոպնա-
կօք (Ուկ. Մարէ.) :

Բուն հնչումն Լատին անուանոց
է՛ Juvenalis, եւ այս Լատին ա-
նուսնէն է ՚ի մեղ

ԺԱՆՈՒԱՐ (*), որ նոյն է ընդ՝
յոպնակ : Այս բառը խորհրդակ Յե-
օրինօք անուան է Լատ. januarius
(յունուար) բառին ձայնը, եւ փո-
խադարձարար. այս անուանը բազդ-
չապուհ եւ սափոր :

— Կին նորա կեկեալ էր ընդ նմա
ժանուարաւ (Բուր.) : — Արձակեաց
զկանայս թաղաւորին Պարոնից Շապ-
նոյ՝ հանդերձ ժանուարօք (Անդ) :

Այսպէս
ՊԱՏՎԱՐԱԿ, Մինչեւ ՚ի հրապա-
րակս հանել զհիւանդս եւ զնկ պաա-
զարակօք եւ մահճօք իւրեանց
(Գործ. Ե. 15) :

Մագի ՚ի բառէս
ՊԱՏՎԱՐԱԿԵՐ, եւ սա ՚ի Պրս. Բէյ-
շաճէր, զի Պրս. Բէյշաճ, եւ հին Պրս.
Բարտաճ, յորմէ մերս պատգամ (տես
զբառոց) . եւ ուրէ, է արմատ ուրէ-
րէն բային, որ նշանակէ տանել կամ
բերել, այսպէս եւ

ԳԱԿԱՂՔ, Բաճկէրէ :

Ի բառէս Բաճկէրէ
ԹԱԳԱՒՈՐ, եւ սա ՚ի Պրս. Բաճ-
կէր, (Թագակալ) :

ԹԱԳ, Պրս. Բաճ, Բաճ, նոյն նշ.
նկատի իբր աչաց կրեւելի ինչ եւ
բարձր, քանզի ՚ի վերայ գլխոյ զնի :
Յորմէ ՚ի հակառակէն՝

ԹԱԲՈՒՆ, բազդ. ծագեմ եւ ծած-
կեմ, ցուցանեմ եւ սուգանեմ, ցաս-
նում եւ ցածնում, աթոս եւ առա-
թուր :

ԹԱԲՁԻՄ, ԹԱԲՈՒՅԱՆԵՄ :

ԹԱԲՈՒԲՈՒՆ, — Պանդուխաք եւ
զիցին, եւ թարթարունք շրջեացին
Սաղմ. Մե. 7) :

(*) Պ. Քերովրէ Պատկանեան զբառ յա-
մարի պարտիկ, (Տես Բուզ. Տպ. Պետերր
1883, էջ 163 ՚ի մտածուծեանն) :

ԹԱԹԱԽԵՄ, ԹՐՔ. պրք. Կրք. Կրք. և Ե. ԹԱԳԵՄ, -- Թագեաց զնա ընդ աւարդով (Եւրջ Բ. 12). յն. εχρησεν, (Թագոյց):

Յորմէ

ԹԱԹԱԳՈՒՆ, — Չափ բարեօք, թաթաղուն, զեղուն, չարժուն:

Յորմէ (թագ) 'ի հակառակէն

ՏԱԿ, բաղդ. ունչք և և ունչք, սար և և սար, աթառ և և առաթառ:

ԱՏԱԿ, ՅԱՏԱԿ, Պրս. Բէ+ նշանակէ յատակ, տակ:

Ի մեզ իբր արմատ կամ հուն:

ՅԱՏԱԿԵՄ, — Դիմեաց ջուրն Յոր-

դանանու 'ի տեղի իւր, և և զնայր որպէս յերեկն և յեանոց ընդ ամենայն ասակս նորա (Յէ. Գ. 18):

Ի ջրոն զանաբաթիկն որ 'ի ներքոյ կայր, ամենայն յատակք երկրին երեւելին (Իմաս. ԺԹ. 7):

ԱՏԱԿ ԼԻՆԻՄ, ԱՏԱԿԵՄ, (կարող լինել), աշխ. աթիկէ:

— Չեմք ասակ այնպիսի ինչ ճգունս յանձին ունելոյ (Ուկ. Եճր.):

— Հողայիքն իսկ, բայց չէիք ինչ ասակ (Ուկ. Փէլէդ): — Ոչ ընդ ամենայն յունականան անցանել ատակեայ սակս կարճութեան ժամանակին (Ուրեշ):

Բաղդ. հուն և և հար:

Յորմէ (տակ)

ՏԱԿԱԼ, Պրս. Էրքէ+:

ՏԱԿԱԼԻՆ, — Դու տակաւին թեւարկես զժողովրդեամբ իմով չարձակել զնոսա (Եւ. Թ. 17): (Տպ. չարչարել, Յն. չարձակել):

Իսկ (Գ. Թ-Գ. 2. 23). «Եւ արկ առաջի նոցա իմաստ արկ և և կերան և և արբին»:

Ն. Հի. Բա. (Տէս անդ 'ի բան արկ) ասէ լայնապէս եթէ 'ի բանիդ «Կայ վրիպակ գրչի. զի բա ալոյց է սեղան մեծաց, կամ կերակուր խորակու մեծաւ», այլ թէ զխարդ պարս իցէ ընթեանուլ զայն ոչ զուցանէ, արդ ներելի իցէ ըն-

թեանուլ, — խո(ր)ա(րկ)ս տա(ղա)կաւ: Զայս բան բաղդապէ ընդ (Գ. Թ-Գ. ԺԹ. 8). «Առ հայս և և թրեաց, արար առաջի նոցա ըլլիթս, և և փեաց զըլլիթս, և և առ զառապակն, և և թափեաց առաջի նոցա, և և ոչ կամեցան ուտել»:

Յորմէ (տակ) և

ՏԱԿ, զի Պրս. Բէ+, նշ. նաեւ

ԱԿԱԼ, իբր՝ չափաւ, չափով, չափաւոր, ոչ կարի, ոչ բազում:

Տ և և լծարդք են 'ի մեզ որպէս և և առ այլս. տես, պատկ:

* *

ՉԵՄՆ, Ի բառէս՝ ձմեռն, (Տէս զրատ), սակս նմանաձայնութեանցս շէր և և շէւերիչ, (ձեռն և և ձմեռն):

Յորմէ նաեւ

ՄԵՐՉ, ՄԵՐՉԵՆԱՄ, բաղդ. մասն և և մաս, և և մասոյիմ, արի և և հուպ, բուն և և բմբունիմ:

Ի ՉԵՄՆ, (նրոյ.), զոր չէ պարս չփոթել ընդ 'ի Յէս:

— Տուք զմատանին 'ի ձեռս նորա և և կոչիկս յոսս նորա (Գ. Կ.): Տպ. 'ի ձեռն:

— Որպէս աչք ծառայի 'ի ձեռս տեան իւրոյ, և և որպէս աչք ազգանոց 'ի ձեռս արիսոջ իւրոյ (Ազգ. ձի. 2):

Իսկ (Մ-Գ. ԺԱ. 3). «Յովհաննէս . . . առաքեաց 'ի ձեռն աշակերտաց իւրոց», սովորական յոյն ունի՝ ծն (երկու), զոր թարգմանիչն մեր ընթեանու բա Ազգեքանդրեան անուանեալ օրինակին՝ διὰ, (ի ձեռն):

Իսկ ի Պատարագ. «Զփառակցի քո զխորհուրդ . . . կատարես 'ի ձեռն մեր», (Տպ. 'ի Յէս). — «Տեսեալ Սիրմանի եթէ ձեռս զնելով առաքելոցն, և և այլն (Գործ). Տպ. Յէս»:

Իսկ — «Այր մի ի ջաներ յերուսաղեմէ յերթոյ, և և ալլաւ 'ի Յէս . . . շէս», Յն. λεττα; περιεπετεν, է բա թՐՔ. իւր-ըւր-ըւր ելիէ րիւշ-

երթացեք. զի ոչ էք երթալոց բզ-
 ճանապարհ երեկին եւ եւանդի (Յե-
 Գ. 4) : — Որ ոք հարկանիցէ զըն-
 կեր իւր անհաւայ, եւ նա ոչ անայր
 գնա յերէկն եւ յեւանդ, նմա չէ
 դաստասան մտնու, զի ոչ անայր
 գնա յերէկն եւ յեւանդ (Օրէն. ԺԹ.
 4—6) : — Տէր, չեմ բաւական որ-
 ղեք ի՛նչ յերէկէ եւ յեւանդէ, եւ ոչ
 յորմէ հեռէ եւայն. Յոյնն ունի,
 յերեկէ եւ ոչ յեւանդէ եւ ոչ յորմէ
 հեռէ (Եւ. Գ. 10) :

Նոյնպէս

ՀԻՒՐ, իրր՝ հեռաւոր, օտար. «Օ-
 տար եղէ եւ եզրաբոյ իմաց, եւ հիւր
 որդւոց մօր իմոյ» (Սուր. ԿԲ. 9) :

ՀԱՌԲԱՊԱԻ, ասացեալ զհողմոյ,
 զժողէ, թարգմ. Յն. ζεναπότης :

Հիւր բառին հակառակէն

ԻՒՐ, իրր՝ ոչ օտար, մերձաւոր,
 սեպնական :

— Յիւրն եկն, եւ իւրքն գնա
 ոչ ընկալան (Յաճ. Ա. 11) :

Արար. քարէք, (մերձաւոր) եւ Պրս.
 քարէք (օտար, պանդուխտ, հեռա-
 ւոր), յորմէ՝ — բ ինկած :

ԻՐԵԱՅ, բազդ. միմեանց Յն.
 ἀλλήλων, եւ

ԻՐԱՐ, յիրար,

ԻՐԵԱՐ, յիրար,

Հեռի՛ն ՚ի հակառակէն՝

(ԱՌԵՐԻ, կազմութիւնը բազդ. ա-
 թու եւ (առ)աթուր :

ՅԵՐԻ, մերձ, արնթիւր, ՚ի կազ-
 մանէ :

— Բապիւս է յարեւելից Գաղղիոյ,
 առ երբ Գաղմատիոյ : — Բարեկա-
 ցիք յերբ կալով Միջագետաց առ
 Գլղամա (Պար. քարէք) :

ԵՐԻ, (դ.) առջակողմն չորքո-
 տանեաց՝ իրր ոտք, որ յայլ լեզուս
 ձեռն ասի կամ բողբոկ, Արար. եք,
 Յն. βραχίον, Լատ. armus :

Յորմէ

ԵՐԻԱՄՈՒՆԷ, իրր՝ յերթ-կայ-իմն,
 յերթ կամ երթ իմն կացեալ, կազ-

մութիւնը բազդ. սկիզբն, սկիսմն :

— Առցես զերկուս երթիւմունն
 ճարպովն, եւ զերթն աջոյ (Եւ. ԻԹ.
 22) : — Մերձ եւ դու, Տէր, ՚ի
 շրթունս նոցա, եւ հեռի յերթիւ-
 մանց նոցա :

Գարձեալ ձեռն կամ շէր, իրր
 ձեռքի միջոցով զործելու բան :

ՉԻՐԷ, ՉՐԻ, եւ

ՅՐԵՄ, ՅԻՐ, ՅՐԻԻ, յորմէ

ՅՐՈՒԵՄ, եւ

ԸՆՁԵՌԵՄ, իրր Յն. ἐν/επιζω, որ-
 պէս բուսն = բմբունեմ, բերան = բմ-
 բերանեմ :

ԸՆՁԵՌԱՅ, գրեալ եւ

ԸՆՁԱՅ, ԸՆԾԱՅ, յորմէ համառօ-
 տեալ՝

ՉՈՆ, ՉՈՆԻ,

Յորմէ (ձեռն կամ ձօն)

ՅԱՆ, — Ոչ վար եւ ոչ ցան. —
 ցան եւ ջրի :

ՅԱՆԵՄ, բազդ. սիսեմ, սիւսե,
 յորմէ՝ բուսն :

Յն. σπειρω, որ է արմատ բայն՝
 սիսեմ, նոյն է եւ մերս՝ սերմանեմ :

— Եկն թշնամին, եւ ցանեաց ՚ի
 վերայ որմն ՚ի մէջ ջրինոյն (Մար.
 ԺԳ. 25). յն. εἰσπερε, նշանակէ եւ
 իրր սրսկել, ցողել, որ ընդհանրա-
 պէս ձեռքով կը կատարուի :

— Եւ ցանեցից ՚ի վերայ ձեր ջուր
 սուրբ : — Առցես յարեւնէն եւ ցա-
 նեացես ՚ի վերայ Ահարոնի եւ ՚ի վե-
 րայ պատմաւձանի նոցա : — Ասեալ
 Մովսիսի զարիւնն՝ ցանեացէ զժո-
 զովրդեամբն :

ՅԱՆ, — Ոչ վար եւ ոչ ցան :

ՅԱՆ եւ ՅԻՐ, — Յրուել զնոտա
 ընդ ազգս, եւ ցանել զնոտա ընդ
 գաւառս (Երէմ. Ի. 23) :

ԱՓ, Յն. ἀφ, նոյն նշանակու-
 թեամբ : Բազդ. թաթ :

— Ո՞չ չափեաց արտի իւրով զջուրս
 (Եսայ.) : — Եթէ գոյ ՚ի քեզ իմաս-
 տութիւնս, սուր պատասխանի մեր-
 ձաւորին, ապա թէ ոչ՝ արքա լիցի

ի վերայ բերանոյ քո (Մկր. է. 4) :
Յորմէ

ԱՓՆ, Յն. ձրի, նշանակէ՝ շօշա-
փեղիք, ձեան, մերձեցումն :

Բաղղ. ձեան եւ մերձ, մասն եւ
մաս : եւ

ՀՈՒՊ, ՀՊԻՄ, — Դուք ինքնին զի-
տէք որպէս անմարթ է առն Հրէի
հպել կամ մերձենալ առ այլազգի
(Գործ. Ժ. 28) :

կայ ՚ի մեզ եւ

ԱՐԵԹ, իրր՝ լուցիկ, ՚ի Յն. ἀπρσ,
որ նշանակէ պատրոյզ ճրագի, ծա-
ղեալ ՚ի րայէն ἀπρω, ἀπρωμαι, որ է
բմբանել, լուցանել, մերձենալ :
Թրք. բաբաթ, նշանակէ՝ բմբանել,
ռնել : յորմէ՝ բաբաթ, վա-
նալ, բորբոքել : Եւնւթ, մերձե-
նալ, յորմէ՝ Եւնւթ, այրել, Եւթ-
լուցանել մերձենալ, յորմէ՝ Եւթ-
լուցանել, եւ ՚ի մեզ բանել, (աշխ.) :
յորմէ՝ բանել, կպիլ կամ կպչիլ,
որ է աղաւաղեալ հպիլ, եւ կըսուի՝
Եւթլուցանել, եւ կը նշանակէ ճրա-
զը վառել : Եւթլուցանել, ճրագ վառել :
Ի բառէս — է

ԵԱՓ, ԵԱՓՍ ՀԱՐԿԱՆԵԼ, թարգմ.
Թրք. էլ էւթաթ, էլ լուցանել
ԵԱՓ ՉԵԱՓԻ ՀԱՐԿԱՆԵԼ, եւ

ԵԵԲ, — Երրորդեցէ գմարմին նո-
րա իրրեւ գծեկ որմոյ (Յ. Բ. 1. Գ. 25) :

ԵԵԲԵՄ, — Բրուտ գսիրտ իւր
տացէ առ ՚ի վճարել գծեկ (Մկր. 1. Բ.
34) : — Ուր է ձեկն ձեր զոր ձե-
փեղէք (Եղէկ. Ժ. 12) : — Քան
գանդոյն ՚ի յայտն ձեկեկոյ (Ուկ.
Մ. Բ. 1) : — Մեկեա գտուն քո զի
եկեալ գեղեցկացուցից զանազան
նկարուք... յառաջ նկարեալ, եւ
այսա ՚ի վերայ ձեկեկոյ (Սուր.) :

Բաղղ. բուան, (զյ.) եւ բակ :

ՀԱՓԱՓԵՄ, կրկնութեամբ — բա-
սի : — Եւրոպէ ՚ի կրեապուոց հա-
փափեցաւ (Եր. Բ. Գ.) :

Յորմէ

ԱՓ ՅԱՓՈՅ, բաղղ. առեւանգեմ եւ

հարեանցի, հիմն եւ իմն, (իմնէ,
հիմնէ) եւ իմնէ :

ՅԱՓՇՏԱԿԵՄ, թուի բարբալայ՝ ափ,
եւ ՚ի Պրտ. շէթա, որ նշանակէ՝ զող,
աւազակ :

ՓԱՍՓԱՅԲ, թուի ՚ի հակառակէն
բառիս — Բաղղ. տատասկ եւ դատ-
ասկ, շփել եւ փռչ :

ՇՕՇԱՓԵՄ, կազմեալ որպէս Բո-
թաթ :

— Մտա եկ եւ շօշափեցից զքեզ,
որդեակ, եւ շօշափեաց զնա (Մն. Գ.) :
ՇՕՇԱՓԵԼԻԲ, Յն. ձրի :

Յորմէ (շօշափեմ) համառօտեալ
ՇՓԵՄ, (հպել ձեւամբ, հպել մեղ-
մոյ) : — Յորժամ փայտ ընդ փայ-
տի շփի, հուր ծնանի (Եղէկ.) : —
Ձի՞ շփէք զինեւ զանպատշաճ կար-
ծիւց (Ուկ. Մ. Բ. 1) : — Ձվճիս բամ-
բասանացի գծառօն շփէք (Սուր.) :
— Ընդ շաւիղս կորստեան նորա
շփեցան շաւիղք իմ (Յ. Բ. 1. 13) :

Յորմէ ՚ի հակառակէն

ՓՇԲԵՄ, բաղղ. ծծել եւ ծեծել,
հարթել եւ ջարդել :

Յորմէ (շփեմ) ՚ի հակառակէն
ՓՈՆԵ, բաղղ. դատասկ եւ տա-
տասկ, պարան եւ պարանոց, փե-
տուր եւ փետել, ձեա եւ ցտել :

— Փռչ եւ տատասկ բուսուցէ
քեզ (Մն. Գ. 18) :

Եւ

ՓՈՇԻ, բառ յունականին, զի շառ,
նշանակէ՝ փշրել, շփել :

ՓՇԲԵՄ, — Չարձանս նոցա փշ-
րեալիք : — Չկուսն փշրեաց մանր :

ՓՇԲԵՄ, — Շուք կերակրին ՚ի
փշրանաց անկեկոյ ՚ի սեղանոց տեան
իւրեանց : Իսկ

ՓԵՐԵՄ, Յն. քրիցա, նոյն նշ :

— Մուրկ փխրեալ եւ մանրեալ :
Տպ. Եւթլուց :

Յորմէ

ՓՈՒՐԵՄ, ՓՈՒՐ :

ԳԱԼ, Պրս. Կե-ն, նոյն նշ :
 ԳԱՆՈՅԲ, եւ լայնարար՝ ամէն
 բարձր տեղ : — Դիմեաց երամակն
 'ի դահէ անտի 'ի ծով :
 Յորմէ գահաւանդ :
 Տե'ս՝ դարաւանդ, դարեւանդ եւ
 սարաւանդ :
 Յորմէ 'ի հակառակէն
 ԳԱՂԵՄ, թաքուցանել :
 Բաղդ. թագ եւ թաքչիմ, ծագեմ
 եւ ծածկեմ, ցուցանեմ եւ սուգա-
 նեմ :

ԲՈՒՍԱՆԻՄ, Յն. ֆՅօ, (սպս.)
 ֆՅՏօ, նշանակէ բուսանիմ :
 — Բուսցի 'ի նմա փուշ իրբու 'ի
 խոպանի (Մ-ս.) :
 ԲՈՒՍՈՒՑԱՆԵՄ, — Բուսուսցէ եր-
 կիր գրանջար խոտոյ (ՄՆՆր.) : Իսկ
 (Մէր-), « Մի՛ բուսուցաներ 'ի վե-
 րայ քո իրատ չար », ընթերցի՛ր
 ըստ յունին, « Մի՛ ուսուցաներ » :
 Բոյ- բառին հետ՝ հակառակ առ-
 մամբ վերաբերութիւն ունին թե-
 րեւս
 ԲՈՒԹ, որ չերկարիր, որ սուր կամ
 սրածայր չէ, թանձր :
 ԲԹԵՄ, — Սուրք սպանողացն բը-
 թեցան, եւ նոցա պարանոցք ոչ
 ձանձրացան (Եղէէ) :
 Եւ

ԹՈՒՓ, տունկ փոքր եւ ցած 'ի
 բնէ, որ չբարձրանար :
 Յորմէ (բուսուցանեմ)
 ԲՈՒԹԱՆԵՄ, յորմէ
 ԲՈՒԹ, իբր քառն կամ ուլ :
 Բաղդ. պարարեմ եւ պարարակ
 (գլ.) : անուցանեմ եւ սան, սանական :
 — Սարեցեր զիս 'ի վարձս տասն
 բծաց (ՄՆՆր. ԼԱ. 4) : -- Բուծ մի
 անարատ տարեւոր արասցէ յողջա-
 կէզ տեսն (Եղէէ) :
 Յորմէ (բուսանեմ) 'ի հակառակէն
 ՈՒԹԱՆԱՄ, ցրտանայ անասնոց 'ի
 պիրոյ ծագուցն. եւ փախչելոյ 'ի

նոցանէ առ 'ի չբուսանելոյ գնասա :
 Յն. ἀποκλήρυσω, խտտանայ, խիտտ
 լինել, վարել խտտութեամբ :
 — Ուծացաւ յորդուոց իւրոյ իբ-
 րեւ ոչ յիւրմէ . . . զի լուցոյց Աստ-
 ուած 'ի նմանէ զիմաստութիւն, եւ
 ոչ ետ նմա բաժին 'ի նմանարոյ (Յ-ք.
 Լթ. 16) Եւ
 ԲՈՒՏ, սնունդ՝ կերակուր անաս-
 նոց :
 ԲՏԵՄ, անուցանել զանասունս :

ԶԱՏԻԿ (*), Պրս. շէ-տէ-կէ, շէ-տէ-շ,
 նշանակէ զենուփն, հարուած, սա-
 տակուփն :
 — Առէք ձեզ ոչխար, եւ զենջիք
 'ի զատիկ. — Յառաջնում աուուր
 բաղարջակեբացն յորժամ զզատիկն
 զենուփն (Մ-բէ. ԻԳ. 12) : Զատիկ
 մեր զենաւ Քրիստոս :
 Երբ. քէ-տէ, որ թարգմանի՝
 անցք, քանզի գրեալ է՝ (Եւ ժԲ.
 11—12), « Փութանակի ուտիցէք,
 զի զատիկ Տեսն է : Եւ ոչնչոյ ընդ
 ամենայն երկիրս Եգիպտացուոց 'ի
 զիչերիս յայսմիկ, եւ հարից զամե-
 նայն անգրանիկ երկրիդ Եգիպտաց-
 ոց 'ի մարդոյ մինչեւ յանասուն » :
 Այս Եբրայեցի բառէն սնինք
 ՊԱՍԵԲ, ՊԱՍԲԱ, — Զնին զպա-
 սեքն 'ի չորեքտասաներորդում ա-
 ուուր ամսեանն առաջնոյ (Բ. Մ-սոց.
 ԼԵ. 1) : — Մերձեցաւ տօն բաղար-
 ջակեբացն որ կոչէր պասքա (Ղ-ս-կ.
 ԻԲ. 1) : Յորմէ

ՍԱՏԱԿՈՒՄՆ, ՍԱՏԱԿԵՄ (**), — Հա-
 նից 'ի վերայ քո սատակելչս, զայր
 եւ զտապար իւր, եւ կոտորեսցեն
 զընտիր ընտիր մայրից :

Դիտելի է զի Պարսիկ անուանցդ
 շէ-տէ-կէ, շէ-տէ-շ բայն լինի՝ շէ-տէ-ն,

(*) Զատիկ, զատուփն իսրայէլի յեգիպտո-
 սէ, (Ն. Լի. Բո.) :
 (**) Սատակել, որպէս Թէ՛ ցլատակ աւե-
 րել՝ եղծանել : (Նոյն) :

եւ արմատն՝ զէն, յորմէ մերս
 ԶԵՆՈՒՄ, յորմէ
 Զէն, — Սահմանք քաջաց, առէ,
 զէնն իւրեանց, որքան հասանէ,
 այնքան ունի (Պար.) : — Ի հին զէնն
 ընթացաւ, առ կրնն (Ուլ. Մար.) :
 ԶԵՆԼԻ, ԶԵՆՈՒՈՐ, ԶԵՆԻՄ, — Տե-
 սանեմ այլ օրէնս յանդամ իմ՝ զի-
 նեալ հակառակ մտաց իմոց (Հովհ.
 է. 23) :

Յորմէ (զենում, զենիլ)
 ԵՂՆ, Բառիկ կազմութիւնը բաղդ.
 տեղի եւ ետղ, տէր եւ տրէ, տրամ
 եւ տարմ, փոզ եւ ողբ :

Այլ է
 ԶԵՆՆ, Պրս. զէնն, նոյն նշան.
 — Անձանց յիստ, եւ արքունի
 մեծազէս զեան (Եղիշէ) :

ԿԻՒՍ, Թն. γός, (հաւանմայ
 կախարդ) :

— Մի՛ լսէք մարգարէից ձերոց,
 եւ ըզձութեանց ձերոց, եւ երազոց
 ձերոց, եւ կրեւից ձերոց (Երեմ. Իէ.
 9) : Յորմէ

ԿՈՒՇԱԿ, Իսկ
 ԿՈՒՍԱՆ, Պրս. +խան, է յատուկ
 անուն անուանի սրնգահարի ու-
 բունն :

Յորմէ ՚ի հակառակէն՝
 ԿՈՅԺԿԱՆ, բաղդ. փոզ եւ ողբ :
 ԿՈՅԺ, ԿՈՒԺԵՄ :

Յորմէ (զուսան) ՚ի հակառակէն
 ԲՈՒԻ, բաղդ. հեծեծիլ եւ հծծիլ,
 շանթիլ եւ շնթիլ :

— Չանձն իւր պղծէ քսուն (Սէ-
 բու. ԻԱ. 51) :

ԲՈՒԲ, — Քսիս մատուցանէր առ
 թագաւորն (Բուշ.) :

ԲՈՒՄ, գրի եւ՝ քսեմ, — Ըստ
 քսեւից իշխանին Սրենեաց (Փարդ) :

ԲՈՒԹԻՒՆ, — Գրգռութիւնք,
 չարախօսութիւնք, քսութիւնք (Բ.
 Կարէ. ԺԲ. 20) :

Իսկ
 ՓԱՍԲՈՒՍ, — Փաքուսք եւ հե-
 տաքրքիրք (Ա. Տէմ. Ե. 12),

թուի ՚ի յունականէս՝ βάτχανος,
 (փաքուս), որոյ զոյականն լինի
 βασκοσύνη :

ՓԱՍԲՍԵՄ, — Իրրեւ զթշնամի
 փաքսեացէ (Սեբեր.) :

ԿԱՂԱՄԱՐ, (նկատի իրր՝ թաց-
 եալ), Թն. καλαμάριον :

Յորմէ
 ԿԱՂԱՄԱԽ, ծառ ՚ի ջրարբի վայրս
 յաճախեալ :

Յորոց
 ՄԱԿԱՂԻՄ, հանդչիլ խաշանց ՚ի
 զոգագին վայրս եւ առ ջրով հան-
 դրուեան :

ՄԱԿԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ, — Մակաղե-
 ցուցեր զժողովուրդ քո առ երկո-
 տասան ակունս աղբերացն Յաղի-
 մայ (Ճուշ.) :

Թն. καλαμίτης, առի զբուսոց որք
 սիրեն զեզտիւրս եւ զձմակս, որպէս
 սուրի, կաղամարս, եղէգն եւ այլն :

Եւ ՚ի հակառակէն բառիս՝ կա-
 դամար՝ (καλαμάριον) :

ԿՂՄԻՆՏԲ, Թն. κεραμίς, նկատեալ
 իրր չոր, քանդի է թրծեալ հրով,
 խեցի :

— Չորացաւ որպէս խեցւոյ զօ-
 բութիւն իմ (Սուշ.) :

Բաղդ. թրծիլ եւ թրջիլ, ջուր եւ
 չոր, կաւառ եւ դաւառ, նահանգ
 եւ նհանգ, զետին եւ գեա, ցամաք
 եւ ձմակ, խեցի եւ ցիխ, մկրտել
 եւ մակարդել :

Եւ
 ԿՄԱԽԲ, ոսկերտաի մեռելոց ցա-
 մաքեալք, — Ոսկերք իմ որպէս
 խոհւ չորացան (Սուշ.) :

Այլ է
 ՄԱԿԱՂԱԲ, բառ իրր, Կէնեմ,
 մագաղաթ, չգիրք :

— Բերջիր ընդ քեզ զգիրսն, մա-
նաւանդ սնոթեանն (Բ. Տէ՛. Դ 13).
յն. զմագաղաթս τὰς ψευδῶνας:

Այլ է նաեւ.

ԱՄՂԱՄԲ, Պրս. +էլէ՛, +էրէնդ-
Յն. κράυβη:

— Ի բժշկութիւն որովայնի զինքն
քարոզէր կազմութիւն, եթէ կերեալ որ
հում, զորովայնն լուծանեմ, եւ ե-
փեալ՝ պնդեմ (ՄԻ. Ա.—Վ):

Այսպէս եւ.

ԹԱՆԱՔ (*), Յն. δόναξ, (սնա.)
δόνακος, նշանակէ գրիչ եղեգնեայ,
իսկ 'ի մեզ սահմանեալ 'ի նշանա-
կելի՝ Էլւն:

Յորմէ

ԹԱՆԱՄ, — Յորժամ անձրեւէ,
հարկ է իմասանոյն թանալ (ՓԷԼ.
ՆԻ. Բ.):

Յորմէ 'ի հակառակէն

ԹԱՆ, աչխ. արբան:

Բազդ. մակարդել եւ մածուն:

Այսպէս եւ.

Ոձ, յօղուն զորեւոյ, գարւոյ:
Յարաբականէն՝ հօգէ՛, հօգէ՛, որ
նշանակէ կազմար, առեալ է 'ի մեզ
իրեւ եղէպն, գրիչ, եւ լայնարար՝
գրչութիւն, կամ ասարալ՝ եզանակ
գրչութեան եւս եւ վարդապետու-
թեան:

— Մանգաղ մի՛ արկանիցես յոձ
ընկերի քո (ՕՐԷՆ. ԻԳ. 24): — Կտան
եւ դարին հարու, զի գարին յոձ
կայր, եւ կտան սերմանացեալ էր
(ԵԼ. Թ. 31): — Ելոյց հուր... եւ
արձակեաց յոձ ալազգեացն, եւ
այրեաց զօրսնն (ԴՄՊ. ԺԵ. 5): —
Ըստ ոձոյ մարգարէից սպանայր
ալազգեաց (ՆԻ. ԵՐԷ՛): — Ճանե-
ցուք որ ինչ կարեւորագոյնն է ոձոյ

(*) Առումն թափոց մերձու որ է նշանակու-
թեան յունականին, այլ ոչ նոյն. այսպէս՝
զեն, Արար. ԴԷ՛ (ճատար), նշանակէ 'ի
մեզ արտեղ հեծանտական. գրախոս Պրս. +է-
լէ՛, նշանակէ ծոտ: Արար. հէ՛, ցորեան,
նշանակէ 'ի մեզ ունդ, եւ այլ ոչ սակաւ:

բանիս (ՄՊ.): — Յուստիանեայ Փի-
ղիստոսի որ 'ի մերմէ ոձոյս էր (ԵՄ-
ՔՐ.): — Կղեմէս Ազեքանդրեայ ե-
րէց եւ Պանդենոս Փիղիստոս սառ-
յիկեան 'ի մերմէ ոձոյս պայծառա-
նային (ԱՄ): — Սաղ ինչ եւ խա-
բէութիւն զմեր ոձո համարեացի
(ՈՎ. ԵՔՐ.):

Յորմէ եւ.

ՈՁ, (մկ.), ըստ նոյնաձայնութեան
Արար. եւ Յուն. բառից՝ հօգէ՛ (ոձ)
եւ οἶξ, οὐχί, οὐ (սչ), եւ Թրք. Էօգ՛,
(սչ կամ չիք), եւ Պրս. Է՛, Է՛, նշանակէ ոչ
կրթէք:

Յորմէ համառօտեալ

Ձ, 'ի սկիզբն թափոց եւ կցեալ 'ի
նոստ, չեմ, չերթամ, չաղզ, չժո-
ղովորդ: — Ձերն չէին վասն չէին
յաչտ առնէր (ԵՆԷԷ):

Տեւ եւ կաթողիկէ:

Յորմէ (ոձ)

ՕՄՈՒՄՆ, թացումն, թացումն իւ-
ղով, նուիրազորութիւն:

ՕՄԱՆԵՄ, — Եւ լեզիս, եթէ որ
ունի զլուսն յաչա իւր, օձանի սո-
փաւ եւ բժշկի: — Իւղ միղաւորի
մի՛ օձցէ զզլուխ իմ (ՍՄՆ՛): —
Մնաւ ձեզ այսօր փրկիչ, որ է օ-
ձեալ տէր (ԴՆՎ):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՆԵՄԱՆԵՄ, — Եղովեցէք զմա-
րոգս... անիծանելով անիծէ՛ք զըր-
նակիչս նորա (ԴՄՊ. Ե. 23): Տպ. ա-
նիծեցէ՛ք:

Իբր՝ անձանել, ոչ օձանել, պրդ-
ծել, համարել պիղծ, ոչ օձեալ, ոչ
սուրբ:

ԱՆԷՄՔ, Քրիստոս (օձեան) փր-
կեաց զմեզ յանիծից, եղեալ վասն
մեր անէծք. զի գրեալ է, թէ անի-
ծեալ ամենայն որ կախեալ կայցէ
զփայտէ (ԳՊՊ. Գ. 13): — Եւ ա-
նէձ գնտա (Եղիսէ) յանուն Տեառն.
Էս ստէ, որքէ՛ յանգանաց Էս դատար-
նութեան, եւ կլին երկու արջք յան-
տառէն (Դ. ԹՄՔ. Բ. 24): Ձեւ ա-

նիծիցոյ չիք յերբ. եւ ոչ 'ի սուրբա-
կան օրինակս Յանոց, բայց 'ի մի-
ջէ եւեթ օրինակէ որ ունի այսպէս,
τέχνη παραβίσεως και ἀργία: — Ա-
նէ՛ծք այդպիսի կծծի բանից (Ու՛կ):
Յորմէ

02. — Եւ անէ՛ծ Տէր Աստուած
զօճն... անիծեալ իջիր դու (Մ՛ն. Գ.
14):

Ի բառէս օծու մն (աւծ-ու մն)

ԱՃԱՍ, (աւճաւ):

ԱՃԱՍ, իբր նիւթ օծութեան,
մաքրութեան, նաեւ կակղացուցիչ
եւ փափկացուցիչ մարմնոյ:

— Երթա՛յք բերէք ինձ իւղ եւ
օճառ զի լուացայց (Դ.Ն. ԺԳ. 17):

— Հրամայեցէտք այրայ տղ նոցա
իւղ եւ օճառ (Եւրէ՛ք Բ. 3):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՃԱՍ, իբր՝ զօրաւոր եւ տոկուն
մասունք մարմնոյ, նեարդ, ջիւղ:

— Միանգամայն կազմին զակե-
րօքն ջորացիւոյք միօքն եւ ջիւղքն
եւ օճառքն (Աւրէ՛ք):

Յորմէ

ԱՃԱՍԱՊԱՏ, — Խորտակեցից զբա-
զուկս նարա հօրս, զնեարդայատս
եւ զօճառապատս (Եւրէ՛կ, Ը. 22):

Յորմէ (օճառ) 'ի հակառակէն

ԱՃՍՎ, նկատեալ իբր աղտեղու-
թիւն՝ պղծութիւն:

Բաղդ. մելան եւ մեղք:

Արդէն եւ յաճառոյ 'ի հակառակէն՝

ԱՃՍԻՆ, բաղդ. մաքուր եւ մո-
խիր. (մաքրութիւն մոխրոյ):

• •

ՆԱՅ, ըստ Պարսից Եւրէ՛ք, ըստ
մեղ՝ պէճ, տամուկ, մեղմ, թոյլ,
տկար (ըստ քերականաց): Բաղդ.
կազամար:

Երկրորդ մեկնութիւն մը. Արաբ.
— Զնշանակէ՛ աչք (ա յ ն — ն ա յ)
2 3 1 3 1 2

Յորմէ

ՆԱՅԱՄԷՏ, իսկ

Նամէտ, Պրս. Նե՛կտ, Թրք՝ Նե՛ժ,
նշանակէ՛ պէճ, խոնաւ, Յն. յաւա.
تودنه: իսկ յաւա, նշանակէ՛ վտակ,
առու, աղբուր, հոսանք:

Յորմէ (նայ)

ՆԱՅՎ, նայեցում՝ նկատի իբր
զօրաւոր միջոց ցանկութեան, գի-
ծութեան:

— Ամենայն որ նայի 'ի կին մարդ
առ 'ի ցանկանալոյ նմա (Մ՛ար. Ը.):

— Չյայտատ նայեցածն 'ի տան-
ջանս հրախիւ (Ու՛կ. Մ՛ար. Ը.):

— Չյայտատ նայեցածն յառաջ
քան զգործն հրամայէ խափանել,
զի մի՛ կրբէք եւ 'ի գործն եւս
գայցէ (Աւրէ՛ք):

Յորմէ 'ի հակառակէն

ԽՆԱՅԵՄ, (նայ, տես 'ի վերոյ):

— Ի բամբասանաց խնայել զկե-
զու: — Գոչեա՛ զօրութեամբ, եւ
մի՛ խնայեար (Եւրէ՛ք. ՄԸ. 1):

Բարձեալ իբր՝ չխնայել, այսինքն,
զգուշանալ, կամ պահել զանձն,
զգուշանալ անձին կամ ու մեք, ոչ
հայել, անտես առնել, լքանել: Ա-
սի եւ Անխայել

— Անխայեցէ նա յաղքան եւ
'ի անանկն: — Խոհակերեցեր, եւ ոչ
անխայեցեր: — Ար իմաստութիւն
իմն համարէ ինքնակամ կրօնիւք,
խոնարհութեամբ եւ անխայութեամբ
մարմնոյ (Կող. Բ. 23):

Եւ

ԽՆԱՄԵՄ, (նամ=նամէտ, տես 'ի
վերոյ): Նայել, հոգ ունել, զգուշա-
նայ: (Միայն մէկ նշանակութեամբ)

ԽՆԱՄ ՏԱՆԻՄ, — Մարմնոյ խնամ
մի՛ տանիք 'ի ցանկութիւնս: —
Միտք մարդկան 'ի խնամս չարին
հաստատեալ են 'ի մանկութենէ:

Յորմէ

ԽՆԱՄԻ, մերձաւոր 'ի պատճառս
ամուսնութեան:

ԽՆԱՄՈՒԹԻՒՆ, — Չառնել ինա-
մութիւն ընդ Բանամային (Նի. Օր.
ԺԶ.): Ատորին Յունարէնի մէջ

κωιδάω, նշանակէ՝ նայել . իսկ ըստ հին Հիլլենականին՝ եւ տարբեր ուղղագրութեամբ քուידάω, նշ. ննջել, եւ ննջել ընդ, մտանել ՚ի քուն եւ ՚ի կին . ծագեալ ՚ի բառէս քուդ, անկողին, զուգաւորութիւն :

Այս Յունականէն ՚ի մեզ՝

ԳԻՏԵՄ, ճանաչել, գիտակ լինել, մերձենալ կնոջ առ այր, կամ անն առ կին :

— Են իմ երկու գոտերք որ գայր ոչ գրտեն (Մն. Ժ. 8) : — Չի-աւրդ լինիցի ինձ այդ քանդի գայր ոչ գրտեմ (Ղ. 34) : — (Յով-սէփ) ոչ գրտէր զնա (զՄարիամ) մինչեւ ծնաւ զորդին իւր (Մ. 25) :

Յորմէ

ԱՐՈՒԱԳԷՏ, Են. ἀρρονοκοίτη :

Իսկ

ԳՈՒՆ, յորմէ

ԳՈՒՆԵՄ, Են. է անόσσω, (ննջեմ) :

— Քունեաց Յովաթամ ընդ հարս իւր, եւ թաղեցաւ ՚ի քաղաքի Դաւ-թի (Ա. Մ. 25) : — Ե՛կ, քունեա՛ ընդ իս (Մն. Լ. 7) :

Ի ԳՈՒՆ ԵՐԹԱՄ, — Որպէս ոչ նրն-ջէ եւ ոչ ՚ի քուն կրթայ պահապանն Իորայէլի (Մ. 21) :

Թրք. արդուս Էրմեթ, Պրս. ար-դուս Էրմեթ :

Ի ԳՈՒՆ ԼԻՆԵԼ, — Եւ ՚ի քուն լի-նել մարդկանն, եկն թշնամի (Մ. 25) Ժ. 25), այսինքն ՚ի քունն . . . ՚ի քունն :

Յորոց (քուն, ՚ի քուն երթամ) ՚ի հակառակէն՝

ԳՈՒՆ ԳՈՐԾԵՄ, իրր՝ ՚ի նմանաձայ-նութենէ Են. գի օրոս, (քուն), եւ օրօս, (գուն գործել, ջանալ, փոյթ ունել) :

— Վասն գործոյ տեսան մինչեւ ՚ի մահ մերձեցաւ՝ գուն գործեալ ող-ւոյք չափ (Փէլեպ. Բ. 30) . յն. παρα-βουλεύσμενος τῆ ψυχῆ, (եղեւ շտէ ՚ի քունն) :

Եւ

ԳՆՆԵՄ, ԱՆԳՆՆՆ, քանդի յունա-կանց օրօս, նշանակէ նաեւ՝ քննել : Ի ԳՆՆՆ, — Խօսքն որ արտաքս ելանեն, ՚ի քնին գան (Ո. 4) :

Ի բառէս քունն՝

ՏԳՆՈՒԹԻՒՆ, — Դուտար հօր ՚ի ծածուկ տքնութիւն է (Ս. 7) :

ՏԳՆԵՄ, — Ետքա տքնին վասն ողւոց ձերոց :

Դիւանի է՝ քննել եւ քունն բառե-րուն մերձաւորութիւնը, կամ թէ ըսենք՝ նոյնութիւնը, քն-ութիւն, քն-ութիւն, ՚ի քն-ին, արքն-իմ :

Յորմէ (տքնութիւն, տքնիմ)

ՏԳՆՈՒԹԻՒՆ, բազդ. ննջեմ, ննջել եւ ջանամ, ջան, քուն եւ գուն գործեմ :

ՏԳՆԵՄ, ՏԻԳՆ, կամիմ զի գրտի-ցէք զուք սրպիտի ճգնութիւն ու-նիմ յանձին վասն ձեր (Կ. 1) . յն. ἡλίχον ἀγώνα ἔγω :

— Չի ճգնի-ցիք ՚ի վերայ հաւատոցն (Ե. 1) . յն. ἐπαγωνίζεσθε : — Եւ Եթեր ար-կինն . . . հաստատեալ էր ՚ի ճիգն մեծ (Ե. 1) . յն. ἐν ἀγῶνι θανάτου :

Եւ ՚ի բառէս՝ քննել

ԳԻՏՈՒՆ, — Եթէ ոչ գրտէք, եղ-բարք, զի ընդ գիտունն օրինաց խօսիմ, զի օրէնք եւայլն (Հ. 1) :

ԳԻՏՈՒՆ ԼԵՐՈՒԹ, Թրք. արդուս Է-րմեթ, (գիտացեալ լերուք) :

ԳԷՏ, մասնաւոր առմամբ նշանա-կէ՝ քաղեաց, զուշակ, Են. γλώσση, Տճ. արդուս, Արար. քննել, նշանակէ՝ գիտութիւն իրաւանց կրօնից, օ-րէնսդիտութիւն . եւ քննել, (եզ.) քննել (Ե. 1), նշանակէ՝ գիտուն, իմաստուն, տեղեակ սաստածային օրինաց, օրէնագէտ, օրինաց վար-դապետ :

Յորմէ ՚ի մեզ՝

ՎՂՈՒԿ, ՎՂՈՒԿ, (՚ի յոտի միտս տակալ) : Բազդ. գեն . (ըստ Արար.

դէն, հաւատք), ըստ մեզ՝ մոլար հաւատք, †էլ, Պրս. †էլ հաւատք, ըստ մեզ հեթանոսական կրօնք :

— Զնեա վհկաց մի՛ երթայցէք, եւ ՚ի գէտս մի՛ յարեցիք (Ղեառ. ԺԹ. 31) : — Որ երթիցէ զնեա վհկաց կամ զիտաց (Աճառ. Ի. 5) : — Այր կամ կին, յորոց լինիցի վհուկ կամ գէտ, մահու մեացի (Աճառ. Ի. 27) : — Երարձ զվհուկս եւ զգէտս յերկրէ : — Երուեցից զնշանս վհկաց (Ուկ. Եւայ.) :

ՎՀԿՈՒԹԻՒՆ, — Ակն ունէր գիւթութեամբ վհուկեան իւրոյ կենդանացուցանել զԱրայ (Ուր.) :

Յորմէ

ՎՈՒՄԱԿ, — Բազում վոհմակք զայլոց շուրջ պատիցեն (Ուկ. Մարտ.) : Բազդ. նախարար եւ նախիր, իշխան եւ խաչն :

Նաեւ

ԳԵՏ, բազդ. շամբ եւ եղէզն, կաղամար եւ կաղամախ :

ԳԷՃ, ԳԷՋ, ԳԻՃԻՆ, ԳԻՋՈՒԹԻՒՆ, ԳԻՃԱՆԱՄ, եւ ՚ի հակառակէն

ԳԵՏԻՆ, բազդ. նահանգ եւ նահանգ, կաւառ եւ գաւառ, ցամաք եւ ծմակ, քուր եւ չոր, կաղամախ եւ կմախք, մկրտել եւ մակարդել :

ԶԳԵՏՆԻ ՀԱՐԿԱՆԵՄ, ԹՐՔ. ԵԷՐԷ ՀԱՐՏՈՒՄ, ԵԷՐԷ ՀԱՐՏՈՒՄ :

Ծն. շիւտառ, շարճա, որ թարգմանի ՚ի մեզ ֆիթել :

Թարգմանեալ է նաեւ՝

ՄՏԱՆԵՄ, (էրիկ մարդու վրայ խօսելով) :

— Եմուտ Ազամ առ Եւայ կին իւր (ՄՆառ. Դ. 25). յն. ԷՅՄԱ, (ծանեաւ.) :

— Ընդ արուի մի՛ մտանիցես զմուտ կանացի, զի պղծութիւն է (Ղեառ. ԺԲ. 22) : — Իբրեւ մտանէին որդիքն Ասաուծոյ առ դստերս մարդկան (ՄՆառ. Զ. 4) :

Մարտէ՛՛ բային այս նշանակութեան պատճառն այն է զի արմատն է՝

ՄԻՏ, միտք, Ծն. միտ, միտ, Զէնա՛ մառ՛, Սանո. մառ՛, Լա. meditatio, նշանակէ՛ մտածութիւն, meditor, խորհել, զմտաւածել, եւ Ծն. շիւտառ, շարճա բայից արմատն է յօ՛՛, որ նշանակէ՛ միտք, կարողութիւն գիտելոյ : Յորմէ

ՀՄՈՒՏ, Զկազմութիւն բառիդ, բազդ. հոգարտ, հօր, հու, հնազանդ, հպատակ :

ՀՄՏՈՒԹԻՒՆ, ԱՆՀՄՏՈՒԹԻՒՆ, որ բարձրամար էին վնի

ԱՆՄՏՈՒԹԻՒՆ, ՚ի խելամտութենէ՛ խելամուտ, եւ երկմտութենէ՛ երկմիտ, յայտնայէս ցուցանեն թէ ՚ի միջէ ախանէ բխն միտ եւ

ՄՈՒՏ, — Տէր պահեցէ զմուտ եւ զել քո (Մարտ.) : եւ երկոցունց եւս սեռականն է՛ մարէ :

— Ոչ գիտացին եւ ոչ եղին ՚ի մտի : — Ո՛վ ժուժկալեցէ աւուր մտի նորա (Եւայ.) :

Յորմէ

ՄՈՒՄԱՆԵՄ, իբր՛ մարտէ՛, այսինքն, տալ մտանել :

Կազմութիւնը բազդ. լոյս եւ լուցանեմ, եւ ճրագալոյց :

Իսկ

ՄՏԵՐԻՄ, է իբր՛ ներքին, թարգմ. Ծն. նիտատոս, յոյժ ներքին :

Կազմութիւնը բազդ. ո-խերիմ, հաւատ-արիմ :

ՄՈՒՏՔ, նշանակէ եւ արեւմուտք, եւ արեւմտեան կողմն :

— Արեւն ՚ի մուտս էր (ՄՆառ. ԺԵ. 17) : — Արեգակն ծաղկալոյն եւ վերանալոյն եւ ՚ի մուտս դառնալոյն (Եւայ.) : — Բիւզանդիոն ՚ի մտից կայ Քաղկեդոնի :

Յորմէ

ՄՈՒԹ, — Կալու զիս մութ անհնարին : — Ընդ մութ շրջեցան :

ՄՈՒԹՆ, (սեռ.) մթան :

ՄԹԻՆ, — Եկին ՚ի մթինն (Դ. Թաթ. Ե. 24) :

ԻՐԹԱՐ՝ — Երկաթին որպիսի՞ ինր էր մինչև ի հուր մտնող էր. մթաչ կրեսօք, զուրա ՚ի շօշափել (Սեթ.) : — Պարտի պաղաորութիւնն աչացն, զաղանն եւ զրիմն ՚ի բաց պարզել, զի մի՛ մթաւքն որ պրօքն շողայցեն, արգել հայրոյ ՚ի յտակութիւնն լուսոյն իրցին (Եղև.) :

Այսպէս եւ .

ԽԱԻԱՐ, եւ պարտկային հնչմամբ ի-մէր, որ ըստ նոցա նշանակէ ա-րե-մա-րտ, նշանակէ ՚ի մեզ՝ հա-ն :

Յն. հօրէ, նշանակէ՛ խաւար, ե-րկոյ, արեւմուտք :

ԽԱԻԱՐԻՆ, ի մասնիկ, որպէս մթ-ին, երկկոր-ին, (ըստ յիսնոց՝ ի-ա-ր-ոյն) :

— Տոյ քեզ զզանն խաւարինս, եւ շա-ն-տաներեւոյնս բայից քեզ (Ե-ս-յ.) : Յն. չիք շա-ն-տան . — Մար-մինն խաւարին եղիցի . . . եթէ չգու-ցէ մասն ինչ խաւարին (Ղ-ա-չ. ԺԱ.) :

— Իմ որդին անուշահոտ եւ լուսաւոր է, եւ գու խաւարին եւ ժան-գահոտ եւ (Եղև.) :

Այլ է

ԽԱԻ(*) , յորմէ

ԽԱԻ Ի ԽԱԻ, — Յորմամ յաճախ-եալ բազմապի մեզին խաւ ՚ի խաւ, մթեր առ մթեր (Վեցօր.) :

ԽԱԻ Ի ԽԱԻՈՅ, — Կէսքն միակե-զեւք են, եւ կէսքն խաւ ՚ի խա-ւոյք (Աճա.) :

Պրս. իեթ՝ նշանակէ՛ պատասանք, ծրար, ծալք հանգերծից :

Յորմէ (խաւար)

ԿԱԻԱՌ, քանդի ՚ի Պարսից բար-բառ, ի-մէր, որ նշանակէ արեւ-մուտք, նշանակէ նաեւ արեւմտեան կողմն, եւ եւս լայնաբար՝ կողմն, մարզ, աշխարհ, գաւառ, եւ Պրս. ի-մէրի-ե-րա՝ թարգմանի ՚ի մեզ՝

ԿԱԻԱՌԱՊԵՏ, յորմէ (գաւառ) ՚ի հակառակէն՝

ԿԱԻԱՌ, զբ-նչո՛ . բազդ. նա՛նանգ եւ նշանոյ, գետին եւ գէտ, ցամաք եւ ծմակ, չոր եւ ջուր, թրծիմ եւ թրջիմ, կմախք եւ կաղամախ, ու-տին եւ ստինք, մակարգեմ եւ մը-կրտեմ :

Նաեւ

ԿՏԱՆԵՄ, նոյնանայ իմն ընդ՝ քէ-րե՛, եւ արմատք՝ գէտ եւ գիւտ, եւ միապէս ասի՛

ՀՆԱՐԱԳԷՏ ԵՎ ՀՆԱՐԱԳԻՏ .

ՀՆԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ, (հնարք գտնե-լը եւ հնարք գիտնալը) :

Պրս. ե-թիւն, որ նշանակէ բուն՝ գտանել, նշանակէ նաեւ՝ գիտել ի-մանալ, եւ թրք. նմանաճայնք են՝ գէլէտ եւ գու-լէտ, (գիտել եւ գտա-նել) : — Այ կարացէ մարզ գտա-նել զարարածն արարեալ ՚ի ներքոյ արեգական . . . քանզի որչափ ասա-ցէ իմաստունն գիտել, ոչ կարացէ գտանել (Ժող. Ը. 17) : — Եթէ ոչ էր ճշտեալ գերինջն իմ, ոչ բա-նէի գառապակն իմ (Ի-ս-թ. ԺԳ. 18. յն. օն օն չըտաւ, ոչ գիտէիք, աշխ-ւէի գէտնար :

Յորմէ

ձայնիցն մերձաւորութիւն անգոր է՝ ոչինչ օգ-նեալ ՚ի հաստատութիւն կարծեացն : Եւ մինչ ասի, «Կնդոյն եղիցի աւանց խաւուս (Վչտ. Հոյ)», տայ մեզ իմանալ գիտան՝ իննչ փա-թոյթ զկնդրաւ սոճեալ : Սակայն Ն. Հյի. Բռ. գիտե համարի իննչ արմատ խաւարի, Նաեւ Հ. Այսէն Վ. Բազրատունի ՚ի զիցագնու-կանվկան, յետ կոյս մտտեմն, ՚ի տե-րկու միւնեմ, ՚ի դրուագն ժՁ. այսպէս ունի, « խաւար ՚ի վերայ անդեղոց կամ անդունդը խաւարին, Հեղինարար յճօչ, Խաւար, կամ ըստ յեզուիս մերոյ բնութեան առ ՚ի յոյնք զձայնաւորան՝ Խաւար, (տես զճերմակունու-թիւն ՚ի պէտ Զարգացելոց 1408) որ յայտ-նուպէս ՚ի Խաւարմայ է, յորմէ եւ առ մեզ Խաւար, ոչ Հեղին ուժանցութեան մասնիկ սո-վորական, որ՝ հայոցի » :

(*) Այլ ՚ի զկայ Թուեցու մեզ գիտու դնել արմատ խաւարի, զորինն եւ զանցաւան ՚ի նմանէ ըստ իմաստին սեճու խարոցու, եւ

ԳՏԱԳԱԽ, (մկ.) իբր՝ զիտնալով, ճշդիւ, ոչ յախտուան կամ ոչ ըստ զիտացոյ: — Եղջերուաց գտակաւ զժամանակ խառնիցն խմանալոյ (Եւէէէ): — Ճշդիւ գտակաւ 'ի հանդիտի անցուցանել (Սէքէր):

Յորմէ (գտանեմ) 'ի հակառակէն՝ ՍՏԳՏԱՆԵՄ, իբր թրք. (ճանաչողութիւն), ըստ մեզ այսպէս կը մեկնուի, սակայն

ՍՏԳԻԻՏ, Յն. κατὰ γωστος, կը բացատրուի՝ քիտէ՛մ բայով, զի κατὰ γωστος, καταγιγώστος ըստ մեզ ստորատանել, ըստ ձայնին է՝ արքիտէլ:

— Եթէ ստորանիցն զմեզ սիրաբ մեր, այլ Աստուած մեծ է քան ըզսիրաս, եւ զիտէ զամենայն: Եթէ սիրաբ մեր զմեզ ոչ ստորանիցն, համարձակութիւն ունիմք առ Աստուած (Ա. Յ. 12, Գ. 20—21). յն. καταγιγώστος: — Քանզի զո՛ր ստորտեալ իմն էր (Գ. 11, Բ. 11). յն. καταγιγώστος:

Այր օրինաց համեմատ կըսմ են՝ ստուճգանեմ, ստեղծանեմ, ստանձնեմ, ստերիւրեմ, ստանակ, ստամբակ: Տես զբառոյ:

ԱՆՍՏԳԻԻՏ, Յն. ἀκατὰ γωστος, ան ըստ զէտ
α κατὰ γωστος:

Բազդ. ունին դնեմ եւ ստանգանեմ, կըծանեմ եւ ստեղծանեմ, յանձնատնեմ (յանձնեմ) եւ ստանձնեմ, հակառակ (հակեալ միտեալ) եւ ստանակ, համբակ եւ ստամբակ, լերիւրեմ եւ ստերիւրեմ:

— Դիտելնէս՝ համբակ տեսանելով ստանակեալ, զմանկածուն տանջեաց (Պէթ.): — Տեսեալ զմանուկ ստամբակ, զմանկածուն գաւաղանաւն հէար:

Սթ, է՝ (նիւ.) որ բարի մը վերայ գալով հակառակը նշանակել կուտայ, այսպէս եւ 'ի Յն. κατὰ (ըստ) եթէ սեռական ինդիք ասնէ, կը նշանակէ՝ հակառակ, իսկ եթէ (հյգ.)

κατὰ τῶν λόγων σου, հակառակ բանից քոց, κατὰ τῶν λόγων σου, ըստ բանի քու՛մ:

ՕԳՈՒՏ, (սեա) օգտ-ի. (աւ, զաւ = զիււս):

ՕԳՏՈՄ, աւ ալ քորնէ՛մ բայն է յուճ. էս (բարի) խառնուրդով մը, ուստի օգտ-ը նշանակած կ'ըլլայ՝ քիտ-քորնէ՛ք. եւ օգտի՛մ (բարիս գտանել):

— Տեսանէ՛ք զի ոչինչ օգտիր: — Ոչինչ օգտեցան որ այսպէսն զընացին: — Եթէ զտէր ոչ ունիլիմ, ոչինչ օգտիմ:

Այսպէս եւ

ՕԳՆ, (աւգն):

ՕԳՆԵՄ, ԱԻԳՆԵՄ, կազմի 'ի յունական էս, (բարի) եւ γυναιξίω, (զիտեալ). եւ քանզի զիտելն եւ գտանել իսկ է, որպէս ցուցաւ 'ի վերայ, վասն այնորիկ Յն. γυναιξίω ասեալ է ըստ մտաց հայկականին. իբր՝ εὐγνωμοσύνη:

— Արք հինգ հարիւր եկին յօգն քրիմն Դեմտարեայ (ՉԵ. 12), իսկ 'ի Ս. 12, Ը. 7, — « Դարձ, անձնիմ, 'ի հանգրստ քո, զի աէր օգնեաց քեզ ». այլ թարգմանութիւն (Ուկ. Եքր.). « Դարձ, հօգի իմ, 'ի հանգրստ քո, զի աէր բարի արար քեզ ». յն. εὐεργετέω: — Արք Իսրայէլացիք, օգնեցէ՛ք (Գ. 12, ԲԱ. 28):

Այսպէս եւ

ՕՃԱՆ, ԱԻՃԱՆ, յուճականաւս է՛, եւ հանաչէ՛մ բայիւ:

Յորմէ

ՕԺԱՆԳԱԿ, ԱԻԺԱՆԳԱԿ:

ՕԺԼՆԳԱԿ, ՕԺԱՆԳԱԿԵՄ, իսկ ՃԱԿԱՃԱՆ, — Յարստ, ազտեղի եւ ճակածան (Ս. 12, Թ. 12): — Յանկականին որ ըստ առողջմտութեան եւ ճակածանութեան (Փէլ):

Բառք բարդ է, հա՛կ եւ հա՛ն, ճակ՝ թուի լինել թրք. շա՛, կամ շա՛+ (մտտակ ձի), եւ հա՛ն, 'ի ճանաչելոյ, որ նոյնանայ իմն ընդ քիտէլ, ըստ իմաստիցն որ ցուցաւ 'ի վե-

րոյ, եւ նշանակէ՝ իրամոյ, Յն. Յ-Ղ
Λημωνίς, Բաղդ. մատակարար
եւ

ՃԱՆԱԶԵՒՄ, Պրո. Գանձ-Բէն, Երբ.
Գան, Թրք. Բանձ-Գ: Չէնա՝ Չէն-
Յէն-՝ է ճանաչել, գիտել:

Մերս թուր քարգեայ բաւրւ-
աչք, իբր՝ գիտել, ծանօթանալ ա-
չք, ՚ի ձեան աչաց:

Յորմէ

ՃԱՃԱՆՁ, լոյս. բաղդ. արեւ եւ
երեւիմ, երեւելի, երեւոյթ եւ ա-
ռաւօտ. քանդի ՚ի ձեան լուսոյ եւ-
եթ մարթի ճանաչել ինչ:

— Ո՛չ ապաքէն խաւար է օր
տեանն, եւ ոչ լոյս. ազջանդջին, եւ
ոչ գոյ ՚ի նմա ճածանչ (Աճ-ձ Ե. 26),
յն, Գէրցոս: — (Իմաստութիւն) ճա-
ճանչ է Աստուծոյ զօրութեանն (Ի-
մաս. Է. 25). յն. ἀπαις:

եւ

ԵԱՆՕԹ,

ԵԱՆԱԿԵՄ, յայտ առնել (՚ի յոտի
միտս), նշանակել, առակել:

ԵԱՆԱԿԱՆՔ.

ՈՐՁԱՆ, քարգեայ ո՛ր զան, իբր՝
որ պէս. բաղդ. որգոն:

ՀԻՁԱՆ, բաղդ. ՚իբար:

ՁԱՆԱԶԱՆԵՄ, ՁԱՆԱԶԱՆ, թարգմ.
Պրակ. Էէ-ան-Էէ-ան, Թրք. Բէ-բէ-
Բէ-բէ: Իբր՝ ազն ազն, որպէս ու-
նիմք՝ ազգի ազգի:

զ ա ն զ ա ն
2 1 3 5 4 6

Յորմէ

ԱՁՆ, բաղդ. ցելուժ եւ ցեղ, եւ
զկազմութիւնն բաղդ. տէր եւ տրէ:
եւ

ՁՆՆԵՄ, Ի ՁՆԻՆ, յորմէ ՚ի հա-
կառակէն

ՆՆՁՆՄ, բաղդ. քննեմ եւ քու-
նեմ, կազմութիւնը բաղդ. սրտնում
եւ սարջանամ, եւ զեղչեմ:

— Ես ննջեցի եւ ՚ի քուն եղէ
(Սաղմ.): — Ննջեցին զքունս իւր-
եանց, եւ ինչ ոչ գտին (Սաղմ.): —

Նոցա այնպէս թուեցաւ թէ վան
ննջելոյ քնոյն ստէ (Յաղմ. ԺԱ. 13):

ՆԻՆՁ, յորմէ ՚ի հակառակէն

ՁԱՆ, բաղդ. քուն եւ գուն գոր-
ծեմ, արնիմ եւ ճղնիմ:

ՁԱՆԱՄ, — Ի մաթի եղի թէ սա-
կայն եւ այս ջան է առաջի իմ
Սաղմ. ՀԲ. 16): Իսկ ՚ի Սաղմ. ՉԴ.
10, «Ջանացայ ընդ ազգին ընդ այն-
միկ», տարբեր թարգմանութեամբ
ածեալ է ՚ի վկայութիւն. Երբ. Գ. 10:
«Տաղակացայ ազգաւն այնուիկ».
(յն. προσώχθισα)... Յուժէ՞ տաղա-
կացաւ... ո՛չ ապաքէն ՚ի յանցու-
ցելոցն (Աճ. 17): — Իբրեւ օրնա-
սականք ընդ ոգիս ջանայցնն, եւ
իբրեւ զարջս, եւ իբրեւ զաղաւնիս
սա հասարակ սահեցին». յն. στε-
νάζουσι (հատաչեցնն):

Մերս իբր թարգմանութիւն Թրք.
Տանը էլէ արւշտէ: Յորմէ եւ Եղի-
չէ, «Արջք օրնասականք ընդ վախ-
ճանել շնչոյն հզորագոյնք կուրին»:

Միտք (տես ՚ի վեր անդր) նկատի
իբր՝ ուղղութիւն, եւ ըստ այսմ,
բաղդ. ուղիղ, ուղեղ, զեակ, խելք
նաւու:

Յորմէ ՚ի հակառակէն՝

ՄԷՏ, ՄԻՏՈՒՄՆ, իբր՝ խտորումն:

ՄԻՏԻՄ, ԱՆՄԷՏ, բաղդ. բաւիղ,
շաւիղ եւ շեղիմ:

ՄՄԱՆԱՄ, — Եւ իմացաւ Յովտր
... եթէ է սիրտ արքայի ՚ի վերայ
Արիստղոմայ (Բ. Թ-Ք. ԺԴ. 1):

Արզէն ցուցուած է (տես ՚ի վեր
անդր), թէ Տրտեւ եւ Քրտեւ ծագած
են ՚ի բառէս միտք. եւ այս բայն
ալ երրորդ է, որ կը միանայ անոնց
հետ, սակայն կարի ալլափոխեալ,
եւ այս ալ՝ չչիթիելու համար է ընդ
բայնս՝ միանամ:

Կազմութիւնը բղդ. հեծանիմ եւ ձի:

Յորմէ

ԱՊԻՄԱԿ, իբր՝ որոյ ոչինչ փոյթ

է իմանալոյ, ուսանելոյ, որ չախար-
ժէ իմանալ, ուսանել :

— Զ որդիս կամ զծառայո՞յ յայտի-
մակս (այսինքն) — կամ ստանակս
յօժարեցուցանիցէ հանել (Եղիսիկ) :

ԽԱՐՈՅԿ, — Կային անդ ծառայքն
և ստատարք խարոյկ արկեալ,
(քանդի ցուրտ էր) կայր ընդ նոսա
և Պետրոս և Ջեանայր (ԹՎՆ. ԺԸ.
18). յն. ἀναρχία: — Լուսին խա-
րոյկ, և ընկալան զմեզ դամենե-
սին . . . 'ի ժողովել Պօղոսի խաբէ ինչ
բազում և գնել 'ի վերայ խարու-
կին եւայն (Գործ. ԻԸ. 2). յն. πύρα:

Արար. հարէք, նշանակէ՛ խանձող
և հրդեհ, և հարուք, խանձ, լուց-
կի, նիւթ վառելի :

Իսկ

ՀՐԻՆՆ, Պրս. ինքրտէ, ինքրտէս,
նշ. ցնցուղք հրոյ, ՏՃ. քելլուճք՛ :

ՆԱԶԱՆԻՔ, Պրակ. նաշ, նաշէշ,
նոյն նշանակութեամբ :

ՆԱԶԵՄ, Պրակ. նաշէշտէն, նոյն
նշանակութեամբ :

ԳԻՇԵՐ, Թրք. կէճէ նոյն նշ :
— Ել արտաքս վազվազակի, և
էր գիշեր :

ԱՐԴ, (մկ.) հիճոյ, Թն. ἀρτι :

— Արդ փառաւորեցայց, արդ յա-
րեայց (Եւոյ) : — Բայց արդ եր-
թամ ես առ առաքելն իմ (ԹՎՆ. ԺԶ.
5) : — Ահա արդ յայտնութեամբ
խօսիս (Աւր 20) : — Արք երբեմն
չժողովուրդք, բայց արդ ժողո-
վուրդք : Թորմէ — Չեւ եւս կարէիք,
նաեւ արդ իսկ ոչ կարէք (Ա. Կորնի.
Գ. 2) :

ՅԱՐԴ, Բնշէ հիճոյ, և
ԱՐԴԻ, իրր՛ նոր, հիմակուսն :

Եւ

ՉԱՐԴԻՍ, (հիմայ) :

— Եւ զարդիս սանձ ձեզ, 'ի բաց
կացէք յարանցդ յայդցանէ (Գործ.
Ե. 38). յն. τὰ νῦν : Իսկ Ա. ՏՃՏ. Դ.
8), « Աստուածպաշտութիւն առ ա-
մենայն ինչ օգտակար է, և զա-
ւետիս կենաց ունի՛ զարդիս և ըզ-
հանդերձեցոցն ». յն. εὐαγγελία ἐχου-
σα ζωὴς τῶς νῦν καὶ τῶς μελλούσης.
(ներկայ և հանդերձեալ կենաց խոս-
տումն) :

Արդ, այս խօսքին մէջ « զարդիս »
ստիկապէս այժմ բռնի չէ, հապա
զաւեղիս ինչ նախդիրը կրկնուած է,
և արդ բառն ալ՝ սեռական կեր-
պարանքով « զիմորոջ առած է,
ինչպէս կը հասկըցուի յաջորդ բա-
ռէն հանդերձեցոց, (սեռ.) որ նոյնպէս
չ նախդիր և զիմորոջ յօդ առած է,
իրր թէ լինէր՝ զ-այժմ-ուս : Արդ
կը թուի թէ այս բառը առաջին ան-
գամ այս պարագայիս մէջ կազմուած
և գործածուած է, և ապա լայ-
նաբար 'ի կեր արկեալ իբրեւ այժմ՝
Եւ :

ԱՐԴ ԵՒՍ, — Գուտար իմ արդ և ս
փախճանեցաւ : Եւ

ԱՐԴԻՆՆԵԱԼ, — Իբրեւ արդի ծնեալ
մանկուսն անխարդախ կաթինն փա-
փաքիցէք (Ա. Պետր. Բ. 2) :

Բոլոր սպաղրութիւնք զատ կը
գրեն՝ արդէ թնեւ, և ընդհանրա-
պէս այսպէս ճանչցուած և ընդու-
նուած է. սակայն բանաւոր կը թուի՛
բարդեալ բմբնիկ արկեայ, նման
Յունականին որ կ'ըսէ, ἀρτιγέννητα
(նոր-ծին, նոր-ք թնեւ) :

Կայ նաեւ

ԱՐԴԻ ՀԱՐՄՆ, իրր՛ նոր հարան :

ԱՐԴԻՆ (յաւազ-գոյն). — Յարու-
թիւն մեռելոց արդէն իսկ եղեալ է
(Բ. Տիմ. Բ. 18) : Բաղդ. փող և
վաղիւ, երեկ և երէկ, յառաջ (ա-
ռաջ) և յառաջ (եւաքը) :

Թորմէ (արդ) 'ի հակառակէն

ԱՐԴ, (գլ.), ձեւ կերպարան, փա-
շելչութիւն :

— Ոչ միայն արդուց եւ զարդուց արարիչ է, այլ յոյնչէ առնել բաւական (Ենչէնէ) :

ԱՆԱՐԻՒՎ, իբր՝ անհեւ, անհեթեթ, անճոռնի, Բաղդ. անհեթեթ : Տես եւ՝ սողաւարտ :

Վերջին վանկը է՝ մասնիկ է, որպէս եւ էշ, եւ, էշ, էշ, էշ, էշ, էշ, ի բառով շատ-էշ, տար-էշ, երկ-էշ, երկ-էշ, պատ-էշ, և :

ՉԱՐՊ, իբր՝ զի՛ արդ, այսինքն, է՛շ, է՛շ, է՛շ, է՛շ, է՛շ :

Բաղդ. որգոն, հիբար, որպէս, որկէն :

Իսկ Յ. Ժ. 19 (*) « Ո՞վ է ստին իմ, զի՛ արդ կարկեցայց եւ պակտեցայց », ընթերցի՛ր շէ՛ ռէ՛ր, Յն. ՅՏԻ ՎՈՎ. աշխ. ու հի՛շայ :

եւ

ԱՐՊԱՐ (**), Յն. չրտու, բաղդ. ճարտար : Յորմէ

ԱՐՊԱՐԵՒ, իբր ռէր-է-է-է, (զրծ.) էր-է, էր-է, հ-է-է-է :

ԱՐՊԵՒՔ, ըստ հին գրչութեան՝

ԱՐՊԵՒՔ, իբր հարցական կամ տարակուսական :

— Կերտ՞ր արդեօք : — Ո՞վ արդեօք իցէ սա :

եւ ՚ի հակառակէն՝ իբր հաստատական՝

— Եթէ թշնամոյն նախատեալ էր, հասկերէի արդեօք, կամ առեւոյն մեծարանեալ էր ՚ի վերայ իմ, թարչէի արդեօք ՚ի նմանէ (Սուգէ) : — Եթէ գիտէիր թէ ով է . . . զու արդեօք ինդրէիր ՚ի նմանէ (Յ. Ժ. Գ. 10) : — Զի եթէ էր

(*) Տես զայսմանէ ՚ի բառն՝ պարտ-անէ :

(**) Պրակ. Գրար.՝ նշանակէ արքար, եւ մերթ ձեւացած է տար վրայ, զի Գրար. նշանակէ՝ արքարուքիւն, իսկ մասնիկ ուր կը ծագի աշխարհ բառէն՝ որ նշանակէ՝ բերող, պատճառող, առիթ, եւ է ներկայ ընդունելուքիւն միջոցէն բային, որ նշանակէ՝ բերել, պատճառել, առթել :

ճանուցեալ, ոչ արդեօք զՏէրն փառաց ՚ի խաչ հանէին (Ա. Կրչ. Բ. 8) :

ԱՐՊԱՐԵՒ, Յն. չրտու, նոյն նշ. (պատրաստել) : — Գտանէ զնա մարտեալ եւ յարգարեալ (Մ. Ժ. Ժ. 44) :

ԱՐՊԻՆՍՔ, յորմէ (արդ) :

ԱՐՊԵՒ, ԱՐՊԵՒ, եւ

ՉԱՐՊ, — Ոչ միայն արդուց եւ զարդուց արարիչ է (Ենչէնէ) :

— Աստեղք երկնից Հայկիրն հանդերձ եւ ամենայն զարդուս երկնից լոյս մի՛ տացեն :

ԱՐՊՈՒՆՔ, «ն՝ մասնիկ է, որպէս եւ ՚ի բառա թաշ-ուն, սող-ուն, զեռ-ուն, կանդ-ուն :

Յորմէ

ՉԱՐՊՈՒՆՈՒՄ, յորմէ

ՉՈՒԱՐՊՈՒՆ, ՉՈՒԱՐՊ, կամ Յն.

ՎՊՊ, արթուն՝ զգոն՝ զգաստ վինել, չարբենալ, զգուշանալ ՚ի զինուոյ :

Աշխ. Ի՛նչէ բարեւել շուտ :

— Այլ զու արթ կաց յամենայնի (Բ. Տէ. Գ. 5) :

Յորմէ ՚ի հակառակէն՝

ՉՈՒԱՐՊՈՒՆՈՒՄ, — Իբրեւ զուարթացան սիրտք իւրեանց, ասեն, կոչեցէք զԱսմիտուն ՚ի տանէ բանտին, եւ խողացէ առաջի մեր (Դ. Գ. Ժ. 25) :

եւ կ՛ըսուի զուարթանալ ՚ի վինուոյ, ՏՃ. Լ-ԷԷԷ, +էֆ՝ Ե-ԷԷ :

— Տեսէ՛ք, յորժամ զուարթացի սիրտն Ամնայ ՚ի վինուոյ . . . հարէք եւ սպանէ՛ք (Բ. Թ. Ժ. 28) :

Յորմէ

ՉՈՒԱՐՊՈՒՆՈՒՄ, յորմէ իբր համառոտեալ

ՀՐՃՈՒՆՈՒՄ, յորմէ (արդ)

ՀԱՐՊ, ՀԱՐՊԵՒ, զիւրեւ, ուղղել, յարգարել :

— Հարթ արացէ կամ փոխեցէ զզժուարթինն ՚ի զիւրինս, եւ զուսպարն ՚ի հարթ ճանապարհս :

Եւ

ՋՈՐԳԵՄ, ասոնց ամենուն ար-
մատն է Յն. ձրօ, պատարասեղ, ճըշ-
գեղ, յարմարեղ, լծորդեղ, յորմէ
ἄριστος, արգար, յարգարեալ, պատ-
րասա. կազմութիւնը՝ կատարեալ,
հասեալ, հասուն:

Իսկ

ՀՈՐԳԵՄ, մի՛ շխտիեր ընդ յորքե՛ծ:

ՀՈՐԳԱՆ ՏԱՄ, (հօար) տեղէն հա-
նել՝ ուրիշ տեղ մը տանելու հա-
մար: Յն. ἔρθεις, ուղիղ, եւ ἔρθῶ,
ուղղեղ, առաջնորդեղ, արածեղ, հով-
ուեղ: — Հորդան կա որպէս իսայնի՝
ժողովրդեան իւրում (Մատ. Հէ. 52),
Յն. κόσμος, նշանակէ՝ պատրաս-
տութիւն, զարդ, աշխարհ:

Յորմէ՛ ՚ի մեղ՝

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ, ԿԱԶՄԵՄ, Յն. κοσμέω

— Յարեան ամենայն կուտանքն,
եւ կազմեցին զպատերս իւրեանց
(Մատ. Իւ. 7). յն. ἐκόσμησαν: —
Կազմեցէք զէջն, եւ կազմեցին նմա
էջ. եւ ել ՚ի նա եւ զնաց (Գ. Թագ. ԺԳ. 13). ուր քիչ մը կարը կրտէ,
« Հանդերձեաց էջ մարգարէին: —
Հանդերձեցէք զէջն, եւ հանդեր-
ձեցին »: (Տե՛ս հանդերձեմ, պատ-
րաստեմ, համեմեմ):

Ի գիրս Իճատ. « Քանզի ՚ի պճըզ-
նաւոր հանդերձին էր ամենայն աշ-
խարհ »: Յն. κόσμος: Եւ Յմ. Գ. 6,
« Լեզու հուր՝ զբոլոր անիրաւութեան »:
Յն. κόσμος:

Ուրիշ է

ՅՈՐԳՈՐԵՄ, քաջալերել, Լա. Hor-
tor, նոյն նշանակութեամբ:

ՅՈՐԳՈՐ, եւ

ՅՈՐԳՈՐԻՉ, Լա. Hortator, Hor-
tatrix:

• • •

ՋՐՆ՝ԻԱՆ, ԹՐՔ. շընդան, բանա:

- Տարան յոյն զընդան (կղիչէ):

• • •

• • •

ՈՐԳՈՍԱՅ (*) , բառ մը որ միայն
հասկընայու համար պէտք է գիտ-
նալ, եւ միայն մէկ տեղ մը գոր-
ծածուած է:

— Ելին ընդ առաջ մեր մինչեւ
յՈՐԳՈՐԱՅՆ Ապօկալիպս, Եւ Երէջ Կրդ-
կոցն (Դորք. Իւ. 15). յն. ἀπὸ τοῦ
τῆρος τριῶν ταβερῶν, եւ Թուի լինել
Յն. ἐργαστήριον, որ Թարգմանի՝ քոր-
ծանոց, քանդատան, կամ ἐργαστή-
ριον, նոյն նշանակութեամբ:

* * *

ՓԲԻՆ, նեա, Պրս. քէյտեան, նոյն
նշանակութեամբ:

— Ի քէն եւ այսր է փքինդ...
՚ի քէն եւ անգր է փքինդ:

• • •

ՈՐԲԱՆ, Պրս. է-բրան նշ. զազաղք:

Յորմէ

ՈՐԲՈՑ:

• • •

ՆՈՒԹՃԵՄ, ՆՈԹՃԵՄ, նշանակէ
աւետել, Պրս. Նէլէյտ, նշանակէ բա-
րի լուր, աւետիք. ՚ի մեզ ձ աւե-
լազրութեամբ է առ ՚ի շխտիելոյ
ընդ Նաւթե՛մ (նաւթիւ օծանել):

• • •

(*) Ապօխոսի փանտանոցը էր զիւր կամ
քաղաք փանտաշան: Ապօխոս կառուցիտ շի-
նեց այս տեղ՝ Ապօխոս կոչուած մեծ նաւրուծ
գիւղ, զոր շինեց Հոսովմէն մինչեւ Կոստուս:
Հուանակամայէս յիշեալ փանտանոցն այժ-
մու Դ-ՂԵԵԻՆՅ ԻՒ ՍՆԴՐՄՄՔԻՆ կոչուած
տեղն է, քառասուն մղոն հեռու ՚ի Հոսովմայ,
Բոնդին կոչուած նոսրիճներուն եզերքը, ուր
կան հին քաղաքի մը աւերակներն: Երեք
կրկակը կամ երեք պանդոկներ կոչուած տե-
ղը՝ զիւր էր: Իրրեւ տասն մղոն հեռու ՚ի
Հոսովմայ: (Բուսարան Ս. Գրոց):

ԼԱՅՆ, բաղդ. երկայն եւ երկար, նեղոս (զիտ) եւ նեղ: Թուի ծագեալ 'ի Յն. λεκάνη, յորմէ 'ի մեղ

ԼԱԿԱՆ, գրեալ եւ ԼԿԱՆ, ԴԵԿԱՆ, Թրք. لکانه:

— Բարձր են երկինք, եւ դու զի՞ գործրցես. երկայն է չափ երկրի, լայն է ծով (Յ-ք. ԺԱ. 9):

Իբր զի զմիջերկրեայ ծով շուրջ պատէ ցամաք, (սասի Եւրոպէ եւ Ասիա, եւ Աֆրիկէ անտի, եւ ջուրն 'ի միջի իբրեւ 'ի լիանի կայ), յորմէ եւ Յն. μεθυστος, զանուան կալաւ:

— «Որ ունի, ստէ, զշրջանակ երկրի», իսկ այլք ասեն. «Որ նստի 'ի վերայ շրջանակին»: Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր, զի շրջանակն զրոլորաձեւ կերպարանն յայտ ասնէ: Եւ չէ ինչ անօդուտ գիտել զայս՝ զի մի՞ բոս արտաքին փիլիսոսփայից առասպելացն պատրիցիմք, որք գոտագրի, կարկնի, սկտեղ եւ լիանի... նմանեցուցանեն զերկիր (Ուլ. Ե-.)»: — Ոմանք 'ի Յունաց... զկերպարանս երկրի զրոշմեցին ըստ կամաց իւրեանց, քանզի կէսք այսպէս ասացին զերկրէ թէ զգնդի կերպարանս ունի, եւ կէսքն զուղանի նմանեցուցին, եւ կէսքն սկտեղ, եւ կէսքն ասեն թէ հարթ հաւասար իսկ է յամենայն կողմանց, եւ կայ 'ի միջավայրս վայրաց, եւ ճախարակագործ կերպարանաց նման է, եւ կէսքն նքուրի կերպարանաց նմանեցուցին, եւ սմանք խորամիջոց անուանեցին (Վեջօր. Թ.): — Վանն ձեռոյ երկրիս ոմանք ասացին թէ որպէս սկտեղ է, եւ այլք թէ բոլոր որպէս զգունց (Տճն-լ.):

ԱՂԱՂԱԿ, Յն. ἀλαλαγός. ὅλοιο γμός, նոյն նշ. կայ եւ Պրս. 𐎠𐎡𐎢𐎣, Թերեւս եւ Եբր. 𐤀𐤂𐤃𐤄:

Յորմէ

ԱՔԱՂԱՂ, Պրս. 𐎠𐎡𐎢𐎣, Ին-ր-ը, Ին-ր-ը, Ին-ր-ը, նշանակէ եւ աղաղակ եւ աքաղաղ: Յն. κοκκυτίζ, նշանակէ՝ աղաղակող, բայց թարգմանի՝ որ աղաղակս արձակէ իբրեւ քաքաղաղ, եւ 'ի յունականէս ἀλαλαγμός:

ԱՂՄՈՒԿ, ԱՂՄԿԻՄ, եւ 'ի Պրսկ. 𐎠𐎡𐎢𐎣

ՅՈՐՁՈՐՁԵՄ, որպէս 'ի Տճ. Խօրօշ, (աքաղաղ)

ԳՈՌՈՋ, — Երեք են որ պարծ շրջին, կորիւն առեւծու, աքաղաղ... նոխաղ (Ա-ւ-լ. Լ. 29): — Աքաղաղ որ շրջի 'ի մէջ մարեաց սիգալով (Ա-ւ-լ. Լ. 31):

Յորմէ

ԳՈՒ, (գյ.), կաբւ, վէյ, մանուանոց (սծ.) — Այր գոս պատերազմու:

ԳՈՒԱՄ, կոռեյ, խրոխտալ:

— Գոռայր եւ հակառակէր ընդ Արամազդայ զօրութեանն:

— Պարծանօք իմն եւ գոռաղով ասիցէ (Ու-կ.):

Եւ

ՔԱՐՈՋ, ՔԱՐՈՋԵՄ, Արար. Գ-ե-շ-շէն, նշանակէ՝ քարոզ, Գ-ե-շ-շէն Գ-ա-ձէ-ր-ն՝ նշանակէ աքաղաղ: Յն. κάρυξ, (ըստ Գորացի բարբառոյ) փոխանակ քիրէ, եւ Յն. κροτάλον, նշանակէ՝ աղաղակել, եւ Պրս. 𐎠𐎡𐎢𐎣, նշանակէ՝ աքաղաղ:

— Քարոզն աղաղակէր եւ ասէր:

— Յովնան նիւուէի մահաբեր քարոզ (Շ-ք-լ-ն): — Յոսիափատ քարոզեաց պանս: — Քարոզեցի Աւետարանս: — Սրբեցէք պանս քարոզեցէք պաղատանս: — Քարոզել գերեաց զԹողութիւն:

Յորմէ եւ

ԿՈՐԻՋ, (պտղոյ կուտ), ըստ նմանութեան Պրս. 𐎠𐎡𐎢𐎣, որ նշանակէ աքաղաղ եւ կորիզ:

Իսկ

ԿՈԿՈՆ, (պտուկ ծաղկանց), իբր հայց. հողով բառիս Յն. κόκκος:

Իսկ
ԿՈՒՆ, ՅՆ. κόκκωζ, κόκκω, Պրակ.
կէ-կէ- , +է-+է- :

ԽՈՍ, — Ամենայն մարմին խոտ է, եւ ամենայն փառք մարդոյ իրբեւ զժողովի խոտոյ (Եւսոյ.) : — Արպէս անձրեւ 'ի վերայ սիզոյ, որպէս տարափ 'ի վերայ խոտոյ (Աղ.) :

Պրա. Էշտրու, նշան. խոտ, բայց թարգմանի՝ Ինքնաբոյս, ուստի տաճկերէն կարծուած բառս ըն (խոտ) աղաւաղութիւն է մերայնոյն :

Իսկ (Ի. Թ. Գ. 23), « Եղ աւաջի նոցա խոտս առկաւ մեծաւ եւ կերան եւ արքին » :

Այսինքն խո(ր)ա(իկ)ս տա(պա)կաւ մեծաւ :

ՕԳ, (աւղ), բաղդ. սիւք :

Ծագի 'ի Յն. εὐδία, որ նշանակէ՝ հանդարտութիւն օդոյ, պարզութիւն օդոյ, հանդարտութիւն ծովու. եւ է բառ իգական, որոյ աւրականն լինի εὐδίο, եւ թարգմանի բարէ Արամաղք (բար քիչ-բ.) այսինքն, պարէ երէկն. Իսկ իգականը որ ցուցաւ 'ի վերայ, εὐδία, թարգմանի՝ բարէ քիչ-նէ, Հերա, (ղիցուհի օդոյ եւ կին Արամաղքայ), այսինքն, պարզ եւ հանդարտ օդ, պարզութիւն, հանդարտութիւն օդոյ : Առ Փիլոնի զանուն այս զղիցուհւոյ զամենեք փոխեալ 'ի մեզ՝

ՕԳՈՅԻ (*), (Աւղոյէ), որ է յունարէն εὐδία :

— Կոչին ամանք զերկիր՝ աղջիկ, Դեմետրա . . . եւ՝ Աւոյնի՝ շէրտ, (Յն. ἦρα δὲ τὸν αἶρα) . եւ զՆուր՝ Հե-

փեստան (Փէլ. Տան Գ.) : Ինչպէս յայնի կ'երեւայ, Օդոյի (իր օդուհի) բարձր՝ Հերայի, օդոց զղիցուհւոյն (εὐδία) բառին աեզը զրած է, Հերա (ղիցուհի օդոյ) Յն. ἦρα, անձնաւորեալ՝ օդ, նայն է ընդ αἶρα թեթեւեղութեամբ կարծուող, որպէս եւ 'ի մեզ՝ Հերա եւ այլք :

— Դեմետր՝ երկրի 'ի թիկունս իցէ, եւ Պոսիդոն ծովու, եւ Ալեքսի՝ օդոց (Ուլ. Եւսոյ.) : — Օդուհի, զղիցուհի օդոց, այսինքն, պարզութիւն, հանդարտութիւն օդոյ : Աւանց այս բացատրութեան կարելի է տիրապէս հասկընալ ՃԶ. Սաղմտին խօսքը. « Իարձոյց զմրիկն յօր, եւ զաղտրեցին այլք ». այսինքն, εὐδία, 'ի հանդարտութիւն օդոյ : Յն. αἶρα, (հանդարտ եւ մեղմ օդ, սիւք) : Փիլոնի εὐδία ն կամ

ՕԳՈՅԻՆ, Նոր Կտակարանին մէջ (Մ. Թ. Ժ. 2). 'ի Յոյն բնագրին կը տեսնենք, « οὐρα; γενομένης λέγετε εὐδία ». — Յորժամ երեկոյ լինի, ասէք. Պարզ, այսինքն, պարզ, լինիցի :

Իսկ զայով շարժէ բառին վերջաւորութեան, հիմայ սովորական եւ զած ունի (*) վերջաւորութեան հնազոյն ձեւն է, եւ Յունական α վերջաւորուած իգական բառին պատասխանող է, որուն արականի վերջաւորութիւնն է օ :

Թերեւս այս իգական բառն՝ օրոյն է Օդէ. զոր իրրեւ յատուկ ա նուն կը գտնենք սա Խորենացոյն (Պարթ. Գէրտ. Գ. Է. 1. Զ.) :

— Յաւուրս ձմերայնոյ ճանապարհորդեալ 'ի Հայս քոյր Արգարու Օդէ պատահէ բքոյ 'ի լերինս Կորզուաց :

Աւստի օդոց խոտութիւնը, կամ

(*) Քերկ-Չարգ. հոմարի զճանիկ ունի ձագեալ յկարսկանէն՝ հարէ (աղջիկ) :

(*) Բազդ. զչոյ, որ է իգականն բարիս էրան, զչիւոյ իրր՝ ու կամ ոյի, այսինքն, ունի :

խառնեալ օգը կ'անուանենք՝
ՓոթՈՐԻԿ (*), իբր՝ օբոյէ՛ բառին հա-
կատակը : — Իբրև գիտչի ամպոյ
'ի փոթորիկէ մրրիկեալ .

Յորմէ՛
ԲՅՈՒ, որ մարդկային սրտի հան-
գարտութիւնը յանկարծօրէն փո-
թորկի մը նման խառնկը ցուցնե-
լու համար սահմանուած է :

— Քան զաւետիս զբօթ սիրեմք
լսել :

Օղբ կը նկատուի իբր թոյլ, թե-
թեւ եւ անօտը մարմին, եւ ըստ
այսմ կ'ըսուի :

— Ոգին սիրեացի իբրև օգ թոյլ
Իճապ. Բ. 3) : — Եթէ մօժեալ կը-
ցեացի լոյծ եւ մեղկ բնութիւն օ-
գոյ (Վէջօր. Գ) : — Թոշուեք շողան
խաղան յօդս, եւ այսր անգր թե-
ւեն պատասան զոյծ եւ զտարած
բնութիւնն (օղոյ) (Անք) : — Օղ իւ-
րով լոյծ եւ տարած . . . բնութեամբ
. . . վասն փափուկ եւ ցիր եւ ցան
իւրոյ բնութեանն (Անք. Գ.) : — Օղ
լոյծ եւ մեղկ բնութիւն է, եւ ոչ
ունի սեղմութիւն (Անք) :

Յորմէ՛ 'ի հակառակէն՝
ՕԿԻՔ, ազանելիք ստից, որ կը
նկատուի իբր պինդ, ամուր, սո-
կուն : — Չողխոզ անտես առնես,
եւ 'ի վերայ օգոյ ստից այլչափ
տարաես եւ դողաս (Ոսկ.) :

՝ 30Գ, յօրոսած, խաղալէ՛ անքամոց

(*) Բօժ եւ փոթորիկ բառից կազմութիւնը,
ԲՅԲ, արեւոս՝ օք, (տես 'ի վերոյ), Բ իբր
հակառակը ցուցնող - բողոյ ուղեւորոն - բող-
ջախոն կամ բղջախոն, եւ ամբողջ, ողբել-
բողբել :

Փոթորիկ (տոյն է ընդ հրէի), եւ քալ ընդ
փերտոյն նոյն է . այսինքն, բօժ . իսկ մնա-
ցածը փոխառութիւն մին է հր-ը եւ հրէի բա-
ռերէն, եւ այսպէս ք-բ-բէի եւ հրէի մէջ նշա-
նակութեամբ եւ թէ կազմութեամբ կը նոյնա-
նան : Մտրէի՛ արեւոսը՝ հր-ը, սրուն - գի-
բը, եւ ամանցեալին բէի ը տանլով՝ կ'ըլլայ
փոթ-որիկ :

եւ սակերաց . նոյնպէս պինդ, սո-
կուն : — Ամենայն մարմինն յօղիւք
եւ խաղալեօք տարաբերեալ : —
Մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւ-
րաքանչիւր յօդս :

30ԳԵՄ, Չանարար բնութիւնն ընդ
արարեալ բնութեանն յօղեաց (Սե-
բէր.) :

Եւ
20Գ, 20ԳԵՄ, եւ ՀՕՏ :

Յորմէ՛ եւ
ՕԳԻՔ, — Կացոսցէ զօղիսն յաջ-
մէ եւ զայծիսն 'ի ձախմէ (Մարթ.
ԻԵ. 33) :

Եւ 'ի սոցա հակառակէն՝
30Տ, հատեալ՝ քշտեալ ուն որթոյ :
— Ամ յամէ զյօտ նորա ծախէ
հուր (Եղէկ. ԺԵ. 4) :

30ՏՈՑ, 30ՏԵՄ :

Եւ 'ի բառէս զքո՛ 'ի հակառակէն
2ՍՏ, սոբոյն :

— Վարուքս զաս են 'ի միմեանց,
այլ 'ի քէչին մի են երկոքեան (Եղ-
էկ.) :

2ՍՍՍԵՆՅ, — Չորոջն ուրոյն գա-
տանէր :

2ՍՍՈՒՅԱՆՅԵՄ, — Չարատարն
յանարտաէ անտի ոչ զատուցանէին
(Եղէկ.) :

Որպէս եւ 'ի յօրեւոյ, 'ի հա-
կառակէն

30ՇԵՄ, — Չոսկերս նոցա փչրե-
ցին, եւ յօչեցին զմարմինս նոցա
(Մէթ. Գ. 3) .

30ՇՈՒԱՅ, 30ՇԱՏԵՄ :

30Շ 30Շ, (մի.) :

Եւ Խոշո՛ 'ի բառից
ՄԱՐԳԱԽՈՇՈՇ, — Մարգախոշոշն,
անօրէն հայնոյիչն սատակման լի-
նէր (Բ. Մկ. Թ. 28) :

Եւ
3ԱՍԵՄ, — Ժամանակ յատելոյ ե-
հաս :

3ԱՍՍԵՆՅ, — Չփից ամ յառցես
զայդի քո, եւ յամին հօթներորդի
զայդի քո ոչ յառցես (Ղեւ. Իկ. 3) :

Յորմէ

ՅԱՏՈՒԿ, — Չատ եւ յատուկ է նա 'ի ձէնց յամենեցունց (Եփ. 1):

ՅԱՏՈՑ եւ **ՀԱՏ**, իբր 'ի հակառակէն բարիս՝ հօր:

— Եթէ ոչ հասն ջորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ (Յփ. 1):

— Հատ մերկ եթէ ջորենոյ իցէ եւ եթէ այլոց սերմանեաց:

— Եւ ոչ հատ կրանի անգամ շտամանեա՝ լոկ 'ի լսելոյն զոր ինչ կրեցին չարչարանս (Ու. 312):

ՀԱՏՈՐ, **ԱՆՀԱՏ**, իբր՝ զի ոչ կարէ հատանիլ յերկուս, թարգմ. Յն. ατομος:

ՀԱՏԵԱԼ, թարգմ. Յն. τομίας, εκτομίας, εκτομος, (ներքինի):

— Չքածաւարսան եւ զհատեալն մի՝ մատուցանիցես Տեառն (Ղեւ. 24):

ՀԱՏՈՒ, (ած.) սուր, հատանող: — (զլ.) զող, իբր ՏՃ. Էան +է-է՛ն:

ՀԱՏԱՆԵՄ, կարել, զողանալ:

Յորմէ 'ի հակառակէն

ՀԱՏԱՆԵԼ **ԳԱՀԵԿԱՆ**, ՏՃ. -է-է-է +է-է-է: Եւ լայնարար՝ — Ի լիւրանց նորա հատանիցես պղինձ (Օր. 1. 9):

— Չբովնս ուտի ոսկին եւ արծաթն հատանի (Ու. 1): — Իշխան լիցիս հատանել արծաթին զահեկան:

ՀԱՏԱՆԵԼ **ՉՅՈՑ**, թարգմ. ՏՃ. հատանալ +է-է-է: Յն. ἐξέρχεται:

— Հատու յոյս մեր (Եփ. 11):

— Իբրեւ տեսին տեարքն նորա եթէ հատու յոյս չահի նոցա (Գործ. 19):

— Որք զանձանց իւրեանց զյոյսն հատին (Եփ. 19):

Եւ բարդութեամբ

ՅՈՒՍԱՀԱՏ, **ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹՒՆ**, Յն. ἀπεπιστομός:

ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹՒՆ, **ՅՈՒՍԱՀԱՏ** **ԼՒՆԵՄ**, **ՅՈՒՍԱՀԱՏԵՄ**, **ՅՈՒՍԱԿՏՈՒՐ** **ԼՒՆԵՄ**:

ՀԱՏԱՆԵՄ **ՉԳԼՈՒՆ**, Յն. ἀποκερταίω, թարգմ. ՏՃ. պարզել +է-է-է:

— Չորոյ եւ զգլուխն հատի, ըզ-Յովհաննու (Մարկ. 2. 16):

Եւ մէկ բառով

ԳԼՍԱՏԵՄ, բաղղ. թրխատ, փայտատ, ակընջատ:

ՀԱՏԱՆԵԼ **ԳՈՒՆՈՑ**, թրք. բէնիկ +է-է-է:

Եւ մէկ բառով

ԳՈՒՆՈՍ, զոյնը կտրած, բէնիկ +է-է-է:

— Տեսանեմ զքեզ ամենեւին նուազ եւ զունատ (Ճորձ. 1):

— Բողքն գունատք եւ երիթացեալք (Ու. Եփ. 1):

— Բազում զեղնութիւն եւ զունատութիւն հեղու զերեսքն (Ու. 1. 9):

— Յայնժամ հատու զոյն թագաւորին (Գու. 1):

Կ'ըսուի զարձեալ՝

ԳՐՆ **ՀԱՏԱՆԵԼ**, ՏՃ. պահել +է-է-է:

— Կացցէ առաջի քո, եւ հացցէ նմա քահանայն զին (Ղեւ. 8):

— Քահանայն զոր հացցէ զին, այն կացցէ (Ղեւ. 12):

ՀԱՏԱՆԵԼ **ՔՆՈՑ**, (այլս.) +անը կ'ըրէ, ՏՃ. պահել +է-է-է:

— Հատեալ էր քուն յաչաց իմոց (Մարկ. 1. 40):

— Յիմարեցաւ ու զի նորա, եւ քուն հատու 'ի նմանէ (Գու. 1):

— Քուն ամեն այնոցիկ որոց քուն հատեալ իցէ յաչաց (Ղեւ. 1):

Ունինք նաեւ սծով զբուցուածներ,

Ի նմ. **ՀԱՏԱՆԵԼ**, Ի ՉԵՂ. **ՍՈՒԹՒՆԵՍ** **ՀԱՏԱՆԵԼ**, 'ի յառեթիւնս, — յանապակութիւնս, — 'ի պղերգութիւնս, — 'ի զարդարանս:

— Չազնուակամի ուրուք զորդի յաղակատանս հատեալ (Տպ. հատեալ) տեսանիցէ սք (Եփ. 1):

— Դու 'ի ծագր եւ 'ի իաղ հատեալ եւ (Ու. 1):

— Հատու Ռորդամ 'ի չարիս (Եփ. 9. Թ. 1. 10):

Ասոր կը մտանայ մեր այլս եւ

ՏՃ. գրուցուածը, կրնի կորել, Ընդ
կորել, միւրէլ + էմիւրէլ, — + էմիւրէլ +
Տե՛ս՝ բրդիմ:

Դարձեալ, 'ի հակառակէն բա-
սիս՝ հարանէլ:

ՀԱՏՈՒՅԱՆԵՄ, — Եթէ զօք զրկե-
ցի, (եթէ զուրուք հասի) հասուցից
յարեքինն (Ղաւկ. ԺԹ. 8):

ՀԱՏՈՒՅԱՆԵՄ, 'ի ստենէ, Յն. 200
γελαντιζω, մերք Տաճկերէնին մօտ
է, — Եւրոպէն կամ Վեթերէն + էմիւրէլ +
Բայց զիտելի է որ մեր բայը՝ աչ և-
թէ հասանեմ բայն է, և ոչ սաս-
կապէս Տաճկերէնին թարգմանու-
թիւնը, հապա Յունարէնին և Տաճ-
կերէնին մօտ նշանակութիւն մը
ունի, փան զի

— Ո՛ւմ պատմեացուք զչարիան,
ո՛ւմ գոյժ տացուք, անջատելոցն
'ի կաթանէ, հասուցելոցն 'ի ստե-
նէ (Եւրոպ. ԻՒ. 9): — Աճեաց մա-
նուկն և հասուցու 'ի ստենէ, և
արար Արրահամ արախութիւն մեծ
յաւար յորում հասուցաւ 'ի ստենէ
Իսահակ (ԾՆՆԳ. ԻԱ. 8): — Յոր-
ժամ հասուցից զնա 'ի ստենէ . . .
նիստ սասէն, մինչև հասուցես
զգա 'ի ստենէ . . . և նստաւ կինն
. . . մինչև հասուց զնա 'ի ստենէ
(Ա. ԹՎ. Ա. 22—23): Ինչպէս կը
տեսնես (ԾՆՆԳ. ԻԱ. 8):

Արար. և ՏՃ. էրո էմիւրէլ, (հա-
տուցանել):

ՇՓՈԹ, այս բառը երկու կերպով
կրնայ մեկնուիլ, առաջին՝ համա-
րելով զսա ծագած 'ի բառէս փոթո-
րիկ, և սկզբնական զիրը Շ նկա-
տել իրր՝ Չ, Ս, Ժ, որպէս՝ ներել
և շնորհել, զ-գեանել, ս-քուիլ,
Ժ-ոյժ:

Փոթորիկը օղոյ հանդարտութիւ-
նը կը խոսվէ և կը շփոթէ:

Երկրորդ՝ համարելով զբառը 'ի

Պարսկերէնէն՝ — շո-ոյ՝ որ նշանակէ
շփոթութիւն, խառնակութիւն, ո-
րոյ բայն է — շէ-ճիւրէն՝ և. (ապա.) —
շո-ոյէր, ամբոխել, այլալիլ, շփո-
թիլ խոսվիլ:

Յորմէ ևն

ՓՈԹՈՒՍԾ, ծայք հանգերձից, փո-
թութիւնք:

ՓՈԹՈԹ, ՓՈԹՈԹԱՀԱՄ, իրր՝ փոթ-
տող՝ պաղոյ վրայ խօսելով:

— Ի սկզբան Երևելոյ պաղոցն՝
թթութք, զատանք և փոթաթատութք
Վեցեր):

ՀԱԶԱՐ, Պրս. հէշուր, նոյն նշա-
(նակութեամբ՝ այսինքն 1000):

ՀԱԶԱՐ կ'ըսուի 'ի մեզ նաև բոյնն
ԹՐք. հարաւ, իրր հազարթերթեան
կամ բազմաթերթ, որպէս և Պրս.
հարաւերէլ կ'ըսուի օպնի փարզի մէկ
տեսակը, որ կը թարգմանուի՝ հա-
րէ-բիւրէրէ-եան:

Սակայն այս մեկնութենէն աւելի
բանաւոր է համարել զսա պատճա-
ռեալ 'ի մերձաւորութենէ ձայնիցս՝
հարաւ և

ՀԱԶ, ՀԱՀԱՄ, քանզի Պրս. + է-ո- +
Յորմէ է մերս՝

ԽՈՒՍ, նշանակէ և կը գրոյն հա-
զար, և կ'զհազ: Տե՛ս և հազարա-
պեա, և բազրատէ:

Յորմէ (հազար)

ՀԵԾԱՆԵՄ, ՀԵԾՈՒՅԱՆԵՄ, — Կե-
ծուցին զՅիսուս: Այսպէս և յեցու-
ցանեմ, զարձեալ նմանաձայնութե-
նէ մը պատճառեալ. զի ԹՐք. ոչն
նշանակէ՝ հազար, և ոչն է, Կե-
ծանել:

ՀԵԾԵԼՈՒԹԻՒՆ, այսպէս բուսած
է՝ փախչելու համար 'ի ձայնէ,

ՀԵԾՈՒԹԻՒՆ, որ է 'ի հակառակէ
նորին,

ՀԵԾԵՄ, — Կեծել ընդ ձեռամբ:
Յորմէ

Հերեմեմ, (իրբ՝ հեռհեռեռ, բաղդ. հեղեղ, հեղեղառ), կոծել կակամաւ : Երբմէ 'ի հակառակէն

Հերեմ, խօսել յունկանէ աչխ. հեռեռ : Բաղդ. շանթիկ եւ շնթիկ, շնչիկ եւ շնջիկ, քսու եւ գուսան, մեջիկ եւ մանչիկ, հեղեղիկ եւ նեղեղիկ, գուսանիկ եւ գուսիկ, գուսմանիկ, ճիչ եւ ճիկ :

Իրեմ, կը նկատուի իրբ՝ լուկեայն կամ մեղմով, լսիկ, անձայն :

Իրմե, յորմէ աչխ. շէշ, (տախն) : Երբմէ 'ի հակառակէն

Ռիմով, որ ընդհանրապէս ձայն կը հանէ

Իրեմեմ, — Ինծէր ցորեան 'ի յանդի : — Թրեալ 'ի նա՝ ձեռէին զգլուխ նորա (Թրք. Իլ. 30) :

Բաղդ. կիծ եւ կոծ, կծանեմ եւ կոծեմ, (քար)կոծեմ :

Եւ 'ի բառէս հեռհեռ, հեռեռ, ԵԵԵ, — Մասնակց գարբունի տունն որ յինքն յեց էր (Բաղդ.) :

ԵԵՅՈՒՅԱՆԵՄ, — Յեղուսդէ գծեսս իւր յորմն (Ահա Ե. 19) : — Կոտեցաւ յականչս ամենայն երեղեցւոյն Իրարայի : Եւ եկացն յեղեղոցն յիրարայի (Յե. Ը. 35) : — Յեղեղ ես յորէնս, եւ պարծիս յԱստուած : ԵԵՆՈՒՄ, քանդի այս ալ տեսակ մը հեծնել է, այսինքն, ուրիշ մարմնոյ մը վրայ ծանրանալ :

Իարձեալ 'ի բառէս հեռհեռ : ԶԻ, որպէս՝ ահ, յորմէ՝ հեռհեռ : ԵԵ. ԵԵԵ, ձի, նշանակի եւ հեծեալ, ԵԵԵԵ, հեծանեմ :

Երբմէ : ԵԵ, ԵԵԵԵ՝ նման հեռհեռ : Սակո նմանաձայնութեան ԵԵ. ԵԵԵ, ձի, եւ ԿԵԿ, զին :

Երբմէ : ԵԵ, ԵԵԵԵ՝ նման հեռհեռ : Սակո նմանաձայնութեան ԵԵ. ԵԵԵ, ձի, եւ ԿԵԿ, զին : Երբմէ : ԵԵ, ԵԵԵԵ՝ նման հեռհեռ : Սակո նմանաձայնութեան ԵԵ. ԵԵԵ, ձի, եւ ԿԵԿ, զին : Երբմէ : ԵԵ, ԵԵԵԵ՝ նման հեռհեռ : Սակո նմանաձայնութեան ԵԵ. ԵԵԵ, ձի, եւ ԿԵԿ, զին :

Եւ զնա այնքան տղեղ :

Այս տարապարտ գանդատանայ վրայ Արամազդ բարկանալով, պատժեց նորա անգոհ եւ արանջոտ բարքը, միայն ձեռն ձայնը տալով նրմա, առանց զնա հազարդ ընելու նորա այրոց եւս ստաւելութեանց (քանդի այս թուհոյն ձայնը նման է ձայնի ձիոյ) :

Իարձեալ 'ի Կիոյ՝ ԻԶԱՆԵՄ, (հեծ (անեմ) եծ) իջ (անեմ) ձի իձ, (ձի)

Երբմէ : ԶԻԶԱՆԵՄ եւ ԵԻԶԱՆԵՄ, այսպէս եւ Թրք. Ինծէ իջանել, հեռհեռ շիջանել :

Ուրիշ է : ՀԵՄԱՆ, (գերան), Պրս. հեռհեռ, հեռհեռ, նոյն նշանակութեամբ :

ՀԵՄԱՆՈՅ, Պրս. հեռհեռ, նոյն նշ : — Որոյ հեծանոցն 'ի ձեռին իւրում (Թրք.) :

Իարձեալ ուրիշ է : ՀԵԿԵԿԱՆԵՄ, Պրս. հեռհեռ, նշանակի կակամ, (թուշուս պրամայն) : Իարձեալ 'ի բառէս՝ հեռ, հեռ, (տես 'ի վերոյ) : ՀԱԶԵՄ, ՀԱՌԱԶԵՄ :

Երբմէ 'ի հակառակէն : ՀՈՉԱԿԵՄ, բաղդ. հեծել եւ հծծել, ճիկ եւ ճիչ :

ՀՈՉԱԿ, հ ա ո ս ջ հ () ո () ջ-ակ Բաղդ. հեծել եւ հծծել, ձի եւ ձի, շանթիկ եւ շնթիկ, գուսան եւ քսու :

Երբմէ 'ի հակառակէն : ՀԱԶԵՄ, ՀԱԶԻՆ :

Երբմէ : ԵԱԶԱԿԵՄ, ԵԱԶԱԿՈՅ, իրբ՝ հաչող սա նախանձու, եւ այս յիրաւի է, զի ամենայն յաչողիս հաչող է : Երբմէ (հաչել) 'ի հակառակէն : ՀԱՃ, ՀԱՃՈՅ, ՀԱՃԵՄ, ՀԱՃԻՄ, — Հաճեաց Դաւիթ զարմն իւր

բանիք, և ոչ եւս նոցա յաւանել
և սղարանել զՍառազ (Ա. Թ. 4.
ԻԳ. 8) : — Մէք հաճեցոք զնա,
և զձեզ անհոգս արտոցոք (Մ. Գ. 14) :

Եւ 'ի հակառակէն
Հեռնիք, հակառակութիւն, աւ-
նելն ինչ բնոց հեռոցն :

Եւ 'ի յաւանելու, 'ի հակառակէն'
ՅԱՃԱԿԵՄ, — Մի' կարի յաճա-
խեր տարք քո առ բարեկամ (Ա.
— 4) :

ՅԱՃԱԿ, բարզ. հաշի և հաճել,
Գարձեալ 'ի բառէս' հո՛՛՛

ՀԱԿ, յորմէ

ՀԱԿԻՄ, միտել :

ՀԱԿԱՄԷՏ, յորմէ 'ի հակառակէն'

ՀԱԿ, յորմէ

ՀԱԿԱՌԱԿ, ըստ օրին. սկաւ-առակ :

ՀԱԿԱՌԱԿԵՄ, — Ամենայն ոք որ

Թաղաւոր կոչէ զանձն իւր, հակա-
ռակ է կաշար (Յ. 4. ԺԹ. 12) : Ա-
մենայն Տպ. հոկոսակէ : Յն. ἀντιλογος
Իսկ

ՆԻՐԶԱԿ, նրաթական թարգմա-
նութիւն Յունականիս ἑραυτός, (Ներ-
հակ, ἐν αντι :)

ԿՈՒՉ, Յն. γρῦ, նշանակէ՛ փոք-
րիկ ձայն ինչ հաւուց, աղաւուց,
ձորու :

— Մի' հմայել զթորչս և զկորչս
հաւուց (Ն. Դեռ) : — Հաւա-
հմայք որ զթորչս և զկորչս կո-
տորեն :

Յորմէ 'ի հակառակէն

ԿՈՒՉ, բարձրաձայն դոչիւն, ա-
զազակ լարեաց :

Բազզ. հեծեծեմ և հծծեմ, ճիչ
և ճիկ, գուսան և քուս :

— Արատաւք այրոյ զձուտիք
Իճանեն, և կուսի նորա 'ի վերայ
Իճու ցանկեաց նորա (Մէք. 1Բ. 18) :

— Գոչիւն և կուսի ձարչն իսն-
գազաակոց (Ու. 4) :

Յորմէ

ԿՈՒՉ, յորմէ

ԱՐՉԱՌ, և

ՊՈՌՈՉԻՒՆ, ՊՈՉԻՒՆ, յորմէ (կոթչ)

— Անարժան է աստուածութեան
անուանն՝ պոչիւնք և պոսոչիւնք
(Կու. Է. 2) : Յորոց աչիս. պոչուէլ,
պոչու :

ԿՈՒՆՉ, նոյն նշանակութեամբ :

— Ոչ ծախեցի յամենայնէ (Տպ.
յամենայն) որդւոցն Իսրայելի կախնչն
(Եւ. Թ. 4) : Այսինքն, ոչ շախեցէ
էւ ոչ թի կէնչ յամենայն սորոցս թոյ
որդւոցն Իսրայելի :

ԿՈՒՆՉԵՄ, — Ոչ կանչեցէ և ոչ
չուն մի լեզուա իւրով (Եւ. ԺԱ. 7) :

Յորմէ 'ի հակառակէն

ԿՈՒՆՉ, — Կառանչիւք և վա-
լիւք և փեախիւք խեղդեն (Մ. Գ. 1) :
Եւ

ԹԱՌԱՆՉ, բարզ. հեծել և հծծել,
չանթել և չնթել, չնչել և չնչել :
ԹԱՌԱՆՉԵՄ,

Իսկ կանչիւն ևւն. աես 'ի բառս
չւնիւ, որ միայէս կը պատշաճի
թէ՛ աստ դրուի և թէ՛ անդ, և
ճշդիւ ցուցնելը՝ դժուարին :

ՓԱՅՏ, ծաղի 'ի Յն. παιδεία, որ
նշանակէ՛ խրատ, կրթութիւն, գա-
տիարակութիւն. պատիժ, սաստ,
կշտամբանք, յանդիմանութիւն. ըստ
մեզ նշանակէ՛ զգործին խրատու,
իբր գաւազան :

— Տէր, մի՛ սրամտութեամբ քով
յանքի՛մանէր զիս, և մի՛ բարկու-
թեամբ քով էրտէր զիս (Ս. Գ. 1Է.
1) :

— Κόρις μή τῷ θυμῷ σου ἐλέγχῃς με
μηδὲ τῇ ὀργῇ σου παιδεύῃς με

էլեցաւ παιδεύω
յանդիմանել խրատել

— Ո՞վ զբաց զմիտս Տեառն, որ

և Էր֊ար֊ար֊ս լինելն նմա (Ա. Կր֊նի. Բ. 16). յն. συμβιβλω :

ԵՂԵՔՆ, է 2λεγγος յունին, որ է նոյնպէս յանդիմանութիւն, կշատաբանք, առեալ 'ի մեզ իրր գաւազան, գործի խրատու եւ յանդիմանութեան կամ իրր նիւթական խրատա. (եւս եւ իրրեւ զգործի չափելոյ) : — Աւելք եղէզն օսկի 'ի ձեռնն իւրում զի չարեոցէ (Յ֊ար.) :

ԽՐԱՍ, է հիբր֊աբէ, որ ըստ Պարսից նշանակէ փայտ կամ դաւազան, գործի նիւթական խրատու, առեալ 'ի մեզ 'ի նշանակելի զբուն բարոյական խրատ :

Փայտ կամ դաւազան գործի կարեւոր է խրատելոյ (նիւթականացէտ), զի «Որ ոչ լսէ ընդ ունին, ասն լսել նմա ընդ միանունն» (Եւր֊նի). եւ Տաճիկ առածն արայաբնութիւն արբ :

Բազդ. նախանձ, ծախութիւն, բարկութիւն, ազանութիւն :

ԽՐԱՍԵՄ, (պատեի) :

— Արատեցից զգա եւ արձակեցից (Ղ֊նի. ԻԳ. 16—22). յն. παιδύσας οὖν αὐτὸν ἀπολύσω, (պարէ՛ք մը արատարսս — լող արտ) :

ԽՐԱՍ ՏԱՄ, իրր թարգմ. ՏՃ. ն֊նի֊նի լիբր֊աբէ, Էր֊ար֊ար֊ս արբ. Յն. γνομῆν δίδωμαι :

— Տայր խրատ Պաւղոս, եւ աւելք ցնտա (Գր֊ք. ԻԿ. 9). յն. παραινέω : — Զայտ խրատ առեալ եղբարց բարեք պաշտօնեայ լինիցիս (Ա. Տի֊ճ. Գ. 6). յն. ἵποτίθηται :

Եւ մէկ բառոյ

ԽՐԱՍՏՈՒ, — Միթէ իմաստնագոյն իցեօ գու քան զԴանիէլ, կամ իմաստուն խրատութիւն խրատեցին զքեզ հանձարաբն իրեանց : — Ո՛ւր են զպիրքն, ո՛ւր են խրատութն, ո՛ւր է որ ունի զճանար պահակեաց զմեծի եւ զփոքու ժողովրդեանն (Ե֊ար. ԼԳ. 18) :

— Այս այն Կայրափա էր որ իր

բասն եւ Հրէից թէ լաւ է ասն միտմ մեռանել 'ի վերայ ժողովրդեանն (Յ֊ճ. ԺԼ. 14). յն. σιμωσάμεθα :

Տեա՛ քան, քան հարկեմէ՛, քան, քան :

ՓՈՒՏ, (գլ.) փառութիւն կամ փրատեալ ծառ, փայտ. Պրս. ք֊ար, նոյն նշանակութեամբ, Յն. πύθω եւ φθίω φθίω, փակ, Լա. putredo, փառութիւն :

— Եթէ որ կոչէ զնտա փուտ եւ կեղեցեացն Քրիստոսի ոչինչ մեղանչէ (Վեց֊ր), եւ իրրեւ ած — Ի փուտ շատաւեաց մի՛ տայցէ արմատս 'ի խոր (Իճ֊ար.) : — Համարի զերկաթ յարց, եւ զզոլինձ իրրեւ զփայտ փուտ (Յ֊ք.) :

Յարմէ 'ի նախաւակէն

ԱՆՓՈՒՏ, — Եւ արասցես տապան յանփուտ փայտից :

ՓՏԵՄ, — Ներեցան եւ փտեցան վէրք իմ (Ս֊ար.) :

ՓԹԻՒՄ, — Զնաւատս կնոջն որ այն ինչ փթթեալ էին՝ մի՛ խամբացուցէ աստ աշակերտացն (Ո՛նի.) :

ՓԹԻԹ, — Արուցանէ զփթիթն յարախութիւն (Ա֊նի.) :

(ԿԱՏՈՒ (*)), Լա. catus, Թրք. քեթ :

Յարմէ

ԿՏԱԻ, — Կտան եւ գարին հարան (Ել.) : Ըստ մերձաւորութեան Թրք. ձայնիցս՝ քեթ եւ քեթէր, (կատու եւ կտու) :

Եւ

ԿԱՔՆ, ըստ մերձաւորութեան Յն. ձայնիցս γαλαξի եւ γάλα, (կատու եւ կաթն) :

(*) Հին մասնագրութիւնը չնտուց մեղայտ բառը :

Յորմէ

ԿՈՒԹՔ, — Ո՛չ ապաքէն լաւա-
գոյն է ճռաքաղութիւնդ Յփրեմի
քան զկուխն Աբիեզերայ: — Ն-
րիւք ամաօք յառաջ քան զկուխն
խաղողոյ:

Եւ

ԿԻԹ, — Հոյժիւն գրովանդակ ոչ
ուտիցէ (Ուկ, Ա, Կ-րնի.): — Զկիթ
արօտակաւնաց (Յօք. Ի. 17):

Եւ

ԿԱՅԻ, Հինգ արդու փոխնդոյ, եւ
կայթ մի չամիչ (Ա. Թ-գ. ԻՆ. 18):
Մի՛ չփոթեր ընդ՝ կոյն, կոյնէլ:

Յորոց

ԿԹԵՄ, — Կթեա՛ կաթն, եւ ելցէ
իւղ, ապա կթէ կարի ճիւղցես ըզ
պտկուհան, կլանէ արիւն:

Ուրիչ բառ է

ԿԱԹ, յորմէ

ԿԱԹԻԼ, — Իբրեւ կաթ մի ՚ի ծո-
վէ: — Կաթի միայ չրոյ չէր իշխան:
— Կաթ մի քուն (իբր Թրք. դէբ
քո՛ւտ ույթո՛ւ) հասանէ սեռանել
(Ուկ.): — Իբրեւ զկաթ մի ՚ի դու-
լէ որ ՚ի ներքոյ կաթիցէ (Ուկ.): —
Ամհնայն հեթանոսք իբրեւ զկաթիլ
մի ՚ի դուլէ են (Նօւյ.): Լատ. gutta:

Յորմէ

ԿԱԹԵՄ, — Իբրեւ զկաթ մի ՚ի
դուլէ որ ՚ի ներքոյ կաթիցէ (Ուկ.):

Եւ

ԿՈՒՏ, — Արկ կուտ աղաւնոյն:
— Ի կտոյ սերմանեաց դարմանին
հաւք: — Ազուա եւ ՚ի թուչանի
կուտ ջամբէ ձողուցն (Վէջօր):

ԿՏԻԿ, — Մրջեան ՚ի ջեր ժամա-
նակս հանելոյ զկտիկն յորջէ անտի
(Նշնի):

Քանդի Պարսկերէն չէկոյթ՝ նշա-
նակէ՛ կոթէլ, չէկոյթէ՛ կոթէլ, եւ
Տճ. չէկոյթէ՛ նշանակէ՛ կոտ:

Իարձեալ ուրիչ է՝

ԿՈՅՏ, ԿՈՒՏԵՄ, ԿՈՒՏԱԿ, ԿՈՒՏԱ-
ԿԵՄ, Պրս. Ինօտ՝ նշանակէ՛ դէզ,
կարկառ, կոյա:

ՅԵՍԱԼՆ, Պրս. ֆէօս, էֆօս, նոյն
նշանակութեամբ:

* * *

ՌՆՀՆՁ, եւ

ՎՈՒՇ, Յն. Եւրօ, կտաւ ազնիւ:
— Ագանէր բեհեզս եւ ծիրանիս:

* * *

ՀԻՐԻԿ, (ժաղիկ ինչ), (Պրս. Զի-
րոտ, Իէրս, ժաղիկ ինչ կարմիր):

* * *

ԼԱՅԹԱՅ, Պրս. Էթե, նշանակէ՛
կարմիր սեկ:

* * *

ՂԱՄՐԱՐ, գրեալ եւ լամբար,
լամպար: Յն. λαμπάρι, Լատ. lampas
(լապտեր, ջան):

— Ի բերանոյ նորա դամբարք
բորբոքեալք (Յօք):

* * *

ԱԴԱՄԱՆԻ, բառ Յունական,
ἀδάμαντις, (սեռ.) ἀδάμαστος, որ թարգ-
մանի՝ (*) անվանելի, անտեղիտայի,
աննուածելի. եւ նշանակէ՛ սրղո-
վատիկ յոյթ կարծր աղամանդ:

— Յովք որ աղամանդեայն էր,
եւ քան զվէմս հաստատուն (Ուկ.
Մօրի.): — Ամուր վառեաց զնու-
սա, եւ երկաթիս աղամանդեայս
դործեաց (Անդ):

Յորմէ

ԱՏԱՄՆ, (սեռ.) ատաման:
Այս Յոյն բառին սեռականէն ու-
նինք՝ տրամանք, եւ ուղղականէն՝
տրամ, իբր զի ատամուք կարծր
են քան զայլս յակերաց, եւ գա-
զանք նոքօք փշրին եւ զտակերս:

Յն. δένος, Լատ. dens, Սանս.
Թանիէ, Պրս. Գեհօտ, նշանակէ՛ ա-

(*) Յն. ἀδάμαντις, ἀδάμαντος

աամն , մերն չէ եւ ոչ ասանցմէ մէկէն , հապա ինչպէս որ ցուցաւ :

ԱՌՆՈՒՎ ԱՏԱՄԱՆՆԵՑ , է իրր ոճ :
 Թէ շէբէ - ււր :

— Հարք ազոխ կերան , եւ որդւոց ատամունք առան (Եդէկ. ԺԼ. 2) . յն . ԴՊԱԲՆՆԷՄ :

— Մի եւս ասիցեն . հարքն ազոխ կերան , եւ որդւոց ատամունք առան , (Տպ. ապին (Եդէկ. ԼԱ. 29) :

Իսկ

ԱՊԱՄԱՆԳԻՆՈՒՅԱՑ , (կարծր յոյժ) :

— Մեզք Յուզայ գրեալ են զրչաւ երկաթեաւ , աղամանդեայ եղնգամբ (Եդէկ. ԺԷ. 1) : Տպ. Էդէկ. Թ՛Բ : Յն . ՇՅՅ :

ԳԱՆԳԱՆԱՒԱՆՅԻ , Պրակ . Թէն Թաւն-
 պէնք , նոյն նշանակութեամբ . բար-
 դութիւնը հայու ձեռքով եզած կը
 թուի , ինչպէս նաեւ խարազան :

— Ի սանձա եւ 'ի դանդանաւանդս ձմեռեցես զկղաղս նոցա (Մադճ. 1) :

• •

ՕՇԱՐԱԿ , ԱԻՇԱՐԱԿ , Պրու . ԷՖ-
 չէ-րթէ , ԷՖչէ-րթէ եւ ԷՖչ-ր , նշանակէ
 ձմեռ խաղող , նու.ն եւն .

ԱԻՇ , ԱԻՇԿ , — Աւիչն խաղայր
 եղանէր 'ի մարմնոց անտի (Ես .
 Պատճ .) : — Արբուցից ձեզ յօշարակէ
 նունենեաց իմօց :

• •

ՌՆԳՈՒՆՔ , ՌՈՒՆԳՆ ,

— Մեռաւ ամենայն մարդ , եւ
 ամենայն որ ունէր չունչ կենդանի
 յրանգունս իւր (Մաթ . Է . 22) . յն .
 բի . բի : Լա . ringor , (ծագեալ 'ի
 յունականէն) , նշանակէ՝ ունչս աւ-
 նել 'ի նշան արհամարհանաց :

ՓՈՆԶԵՄ , — Ի փոնչելոյ նորա
 փայտատակունք հատանին (Թճ .) :
 — Վաչ վաչ կարգայ , վազս ամելով
 եւ փոնչելով (Աճ .) :

ՓՈՆԳԱՄ , — Փոնկայցեն այր ընդ
 ընկերի եւ զայրասցին (Եսայ .) :

ՓՆԶԵՄ , — Նոյնպէս եւ փնչելն ,
 եւ լեզուին կծել եւ ունկանն հար-
 կանել (Եդէկ .) :

ԲՆԶԵՄ , յորմէ 'ի հակառակէն

ԲՁԵՄ , — Երինջքն առ գութ
 որթուցն խանգաղատեալ բնիցեն
 (Ռակ . Մաթ .) :

ԲՁԶԵՄ եւ ԲՁԷՁ :

ՀՆԶԵՄ , — Հնչեաց բարբառ 'ի
 քաղաքին : — Հնչեաց համբաւն 'ի
 սուն ֓արաւոնի , եւ ասն , եկին
 եղբարք Յովսեփու (Մաթ . ԽՆ . 15) :

ՀՆԶԻԻՆ եւ ՇՁԻՆ , — Սողոնոյ
 չչմամբ խուճապեալք :

ՇՁԵՄ , — Ամենայն որ անցանիցէ
 ընդ այն , զարմացի եւ չչեացէ 'ի
 վերայ ամենայն հարուածոց նորա
 (Եդէկ . ԽԹ . 17) : — Ամենայն որ ան-
 ցանիցէ , տրամադի եւ չչեացէ (Աճ .
 ԺԹ . 8) :

Յորմէ 'ի հակառակէն

ՇԱԶԵՄ , ՇԱԶԻՆ , — Շաչիւն կա-
 ուց եւ գրնդուն երիվարաց (Մէկ .
 Ա . 13) :

ՇԱՌԱԶԻՆ , — Նոր անձրեւօք
 կարկառի , եւ անհրաժեշտ շառաչ-
 մամբ :

ՇԱՌԱԶԵՄ , — Ի շաչելոյ կառաց
 նորա , եւ 'ի շառաչելոյ անուոց նո-
 րա (Իմաստ .) :

Եւ

ՇՆԶԵՄ , ՇՈՒՆԶ :

Յորմէ 'ի հակառակէն

ՇՇՈՒՆԶ , — Շչունջ զազանի դա-
 տարկ ոչ անցցէ :

ՇՇՆԶԵՄ , — Մատուցեալ շչնջէ առ
 անչնչին , աղաչէ եւ ոչ ամուչէ (Ի-
 մաս . ԺԳ . 17) :

Եւ

ՇՆԹԵՄ , յորմէ 'ի հակառակէն՝
 ՇԱՆԹԵՄ , ՇԱՆԹ , բազդ . ճիչ եւ
 ճիկ , հեձեձել եւ հձձել , զուսան եւ
 քսու :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԳԱՇՆ, (ած.), — դաշն ձայնիւ,
(իրբ' Ժդ՞):

Յորմէ

ԳԱՇՆԱԿԱԽՈՐ, ՆԵՐԳԱՇՆԱԿ,

Ուրիշ է

ԳԱՇՆ, (դյ.) դաշինք. ծաղեայ յա-
րարականէս՝ շարժ, յք. շարժ-ն:

— Եղիցի դաշն ընդ միմեանս,
ընդ իս եւ ընդ քեզ (ԾՆՊ. ԻԶ. 28):

Յորմէ 'ի հակառակէն

ԳՐԺԵՄ, ԳՐՈՒԺ, 'ի բարդութեան,
ՏՃ. ԴԷՂԷՂ:

ՈՒԵՏԱԳՐՈՒԺ, — Աւտաղբուծ
քոյր նորա Յուդա (Երեմ. Գ. 7):

Դարձեայ ուրիշ է

ԳԱՇՈՅՆ, Պրս. ԴԷՂԷՂ, նոյն նշա-
նակութեամբ: Թրք. հանչեր:

— Ենան զգաշոյնն յազգերէ նո-
րա (Յապ. ԺԳ. 18): — Էանց գա-
շոյնն ընդ փոզս նորա (Անք. ԺԶ. 11):

Դարձեայ 'ի բառէս՝ շանչ

ՈՒՆՉՔ, քիթ, գործի շնչելոյ:

— Ամենայն որ ունէր շունչ կեն-
դանի յրանգունս իւր (ԾՆՊ. Է. 22):
Իրբ' ունէր շունչ յունչս իւր:

ՈՒՆՉՍ ԱՌՆԵՄ, Լա. ringor:

Տե՛ս եւ քիթ:

Ունչք նկատի իրրեւ գրուեայ եւ
կրեւելի մասն 'ի վերայ զիմաց:

Բազդ. ԿԷՂ:

Յորմէ 'ի հակառակէն

ՈՒՆՁ, ստորին, ներքին կողմն,
յատակ, արմատ:

— Ձի՞նջ քան զունջ ծովու խո-
րաղոյն է: — Ունջ եւ սպառուած
ամենայնի:

Բազդ. ալիք եւ աղիք, միան եւ
միանունք, կարտայ եւ կապար, ծեր
եւ ծայր, ծագեմ եւ ծածկեմ, ծագ
եւ ծագ, հաւ եւ անյաւ, այգ եւ աղի:

Եւ 'ի շնչելոյ, 'ի հակառակէն

ՃՆՇԵՄ, իսկ (Դաք. ԺԳ. 18), ԵՆ-
Թէ ոչ էր ճնչեայ զերինջն իմ, ոչ
զաանէիք զառասպելն իմ, յն. εὐμα-
χῆστροιδάτα ἐν τῇ δαμάλει μου. զայս
սուռն ընթեանուք սա Փիլոսի. ԵՆ-

թէ ոչ արորաղիր արարեայ էր ձեր
խնով երնջաւնս: Համաձայն ստորա-
կան յունարէնին սակայն գտաւ եւ
այլ յունարէնն օրինակ, որ ունի՞
κατεδάματά μου τῶν δαμάλιον. Համա-
ձայն միբուսն, զի ԵՆ. καταδάμαζω,
նշանակէ ճնչել:

Իսկ

ՄՆՁԵՄ, — Որպէս զաղաւնի այն-
պէս մեջեցի (Սաղմ.):

Յորմէ

ՄՐՄՈՒՆՁ, — Զնոյն մրմունջ
մրմնջեացին: — Պւտեպ զժողովան
մրմունջսն ստեղծ (Ես. ԲԳ.):

ՄՐՄՆՁԵՄ, յորոց հակառակէն

ՄՌՆՁԵՄ, — Որպէս առեւ մունչէ
եւ յափշտակէ (Սաղմ.):

ԱՆՄՈՒՆՁ, — Եւ զարհուրեայ,
եւ անմտունչ (Գործ.):

ՄՌՆԵՒԻՆ, — Մանչունք զազմանայ,
Բազդ. կոչել եւ գոչել, քսու եւ
զուսան, շնթել եւ շանթել:

Եւ

ՔՐԹՄՆՁԵՄ, — Քրթմնջէին գտա-
նուտեանէն եւ ատէին: — Մի՛
քրթմնջէք ընդ միմեանս:

ՔՐԹՄՆՁԻՆ, — Քրթմնջիւն էր
զնմանէ 'ի ժողովուրդսն: — Զգոյշ
լիբուք յանօգուտ քրթմնջենէ:

Ի սոցանէ

ՄՈՒՆՁ, 'ի մեջելոյ, եւ

ՄՌԵՄ, 'ի մունչելոյ:

Եւ 'ի հակառակէն

ՄՌՏԵՄ, (շանտայ):

ՄՐՄՌԱՄ, — Հեծէին, մրմապին,
մունչէին 'ի նմանութիւն կորեանց ա-
ռիւծուց:

ԼՈՒՌ ՄՈՒՌ, — Շրջէր կայէն զօ-
րէն շնչաւորի իրրեւ զարձան գնա-
յուն լուս մուս (Ուկ. Ապոշե.):

ԵՆ. μύω, (այսպ.) μύτω, նշանակէ
փակել զերբան, լսել, եւ μύ. μύ
նմանաձայնութիւն մրմնջման, मुखό-
μαι, մունչել, հեծել, եւ μύκωται,
մուսնչ, հեծութիւն:

Այս կը թուի արմատ արտար այն

պէսպիսութեանց, որ 'ի վերոյց ցուցուած է, սկսեալ 'ի Տօլէլոյ:

Սակայն ուրիշ է

ձեռք, — Որպէս կին առ երկունս իւր ճշիցէ:

Յորմէ

ձՈՆՁԵՄ, լաղղ. մնչիկ եւ մանչիկ:

ձԵՁ, բարձրաձայն աղաղակ:

Յորմէ 'ի հակառակէն

ձԻԿ, (աշխ.) ճորտոս:

ձԻԿ ՀԱՆԵՄ, թարգմ. ՏՃ. սեռ չբարձր:

— Ոչ ոք բանայցէ զբերան իւր եւ ճիկ հանիցէ (Եսայ.):

Պրս. ճէճճ, նշանակէ՝ բռնաշնչան եղին: Բաղղ. մնչիկ եւ մանչիկ, կոչիկ եւ զոչիկ, հեծեծիկ եւ հծծիկ:

* * *

ԱԽԱՔԵՄ, Յն. εὐαχίω, նշանակէ սրբիկ, մաքրիկ, εὐαχίς, սուրբ:

— Յանկա՛րժ երթալք տէրոյ իմ առաջի մարդարէին Աստուծոյ որ 'ի Աստարիս, եւ անդէն աւաքէր զգա 'ի բորտութենէ իւրմէ (Դ. ԹՊՔ. Ե. 3): — Ահա աւաքեցի առ քեզ զՆեէման ծառայ իմ, եւ աւաքեացես զգա 'ի բորտութենէ իւրմէ (ԱՆՊ. 6):

— Աւաքեաց առ իս աւաքել զայրոյ 'ի բորտութենէ իւրմէ (ԱՆՊ. 7): — Թերեւս ելլէ առ իս . . . եւ աւաքեսցէ զբորտութիւնս (ԱՆՊ. 11):

Բորտութիւնն համարեալ էր առ Հրեայս իբրեւ զգուելի ինչ ուստի եւ պիղծ՝ ըստ օրինաց. անոր համար կ'ըսուի՝ սրբիկ 'ի բորտութենէ, փոխանակ բժշկիկ ըսելու. Յն. εὐαχίω, καθαρίω, սրբել, մաքրել: Եւ այս բառն է որ 'ի բովանդակ սուրբ գիրս գործածուած է, միայն այս տեղ կը տեսնենք տարբեր բառ մը գործածուած չորս անգամ, եւ չորս անգամին ալ բարոյութիւն բասըքովը յիշուած: Դիտելի է որ Յոյնն ալ այս տեղ տարբեր բառ մը գոր-

ծածած է, ἀποσυνάγω, որ կը նշանակէ բժշկիկ (բորտութեան վրայ խօսելով), որ միայն կը նշանակէ սրբել, այսինքն, բժշկիկ, իսկ συνάγω մողովիկ, անոր համար մեր աւաքել բայէն կազմուած է մեր հաւաքել բայը:

Իսկ զայով բառիս

ԱԽԱՔ, արմատը նոյնն է ինչ որ է Քով գրուածը, քանզի նոյն բային անունն է, Յն. εὐαχίς, տակայն ըստ երկրորդ նշանակութեան նորա, որ է՝ ԴՅՅ, պարտական:

Յորմէ

ԱՆԱԽԱՔ, տկար, դուզնաքեաց:

— Ես գատեցայց 'ի մէջ հարուստ եւ անաւագ ոչխարաց (Եղէկ. ԼԴ. 20): — Ի հակառակութիւնս եւ 'ի կոխու պահէք, եւ կոփէք զանաւագն (Եսայ.): — Որ բնաբար յաւաւագէն հանիցէ, չարութիւն գործէ (Եղէկ.):

Իսկ

ԱՊԱՔԻՆԵՄ, զարձեալ նոյն բայն է 'ի ձեւ աներեւութի, Յն. εὐαχίτη, կայ նաեւ εὐαχεττος, (լուծելի, դիւրաւ ապաքինելի), 'ի բայէն՝ ἀκείωμα (բժշկիկ):

Յորմէ

ԱՊԱՔԷՆ, (մի.), եւ իբր բացառական հօլով, եւ նշանակէ՝ սքոթադէս, 'ի հարկէ, որովհետեւ:

— Ապաքէն ստիցէք առ իս զանակս զայս (ՂՊՂ.): — Ապաքէն որպէս 'ի պատկերի չրջի մարդ (ՄՂԺ):

Յորմէ

ԱՊԱՔԷՆ ՅԱՊԱՔ, (իբր բոյ. եւ ար.):

— Չիրս աշխարհիս ապաքէն ցապաք թողոց ես (Կուչ. ԸՆՃ. Ա.):

Իբր՝ անորոշիցս, եւ իբր թարգմ. ՏՃ. սաղարան սաղա:

Մերս

ՀԱԽԱՔԵՄ, — Կործանեցից զքեզ . . . եւ մի՛ ժողովեցիս, եւ մի՛ եւս հաւաքեցիս (Տպ. աւաքեցիս) (Եղէկ. ԻԹ. 5). յն. συνάγω:

— Ածցուք (Յն. *αἴεις*, *ածցես*)
զնոսա 'ի Յոպպէ, եւ հասաւեացես
դայն յԵրուսաղեմ (Յ. Մատթ. Բ. 16):

Կը ծագի մեր առաւել՝ բայէն, որ
ցուցաւ 'ի վերոյ, եւ այս ալ յունա-
կանին ազդեցութեան ներքեւ. վասն
զի բայս *ἀποσυνάγω*, բարդեալ է այս-
պէս, *ἀπο-συν-άγω*, եւ *συνάγω*,
նշանակէ՝ ժողովել, հաւաքել: Եւս
եւ իրբեւ հիւրընկալել, ասպնջա-
կանել:

— Օտար էի եւ ժողովեցէք զիս
... ե՞րբ տեսաք եւ ժողովեցաք
(Մատթ. Իե.):

Դարձեալ նշանակէ՝ ցրուել, բա-
ժանել, եւ փարատել՝ մանուանդ
բորոտութեան վրայ խօսելով, ուս-
տի փարսաբել զչառս, նշանակէ՝ վե-
րացուցանել, 'ի բաց բառնալ:

*
* *

ՓԱՌԱՆՁԵՄ, յատուկ անուն կը-
նոջ. — Կին Գնեղայ, եւ ապա Ար-
շակայ (Տեա 'ի Պատմ. Հչ.):

Այս ձայնը յիշեցրնող անուն մը
կայ Պարսկերէն *Ֆերնէնէ*, որ նոյն-
պէս յատուկ անուն է կնոջ, եւ ըստ
Պարսից՝ մայր Գեաղանս արքայի
Պարսից: Տես եւ Ստիլինիկ, Զար-
մայր, Սանգուխտ:

*
* *

ԴՈՅՁՆ, ՏՃ. ճեղէ, նոյն նշ.

Յորմէ

ԴՈՒՋՆԱՔԵՍՅ:

*
* *

ՀԱՆԻ, (ԿՄ.), * ԷՅ * մայր, մած, Յն.

μάμη

ՀԱՆ, — Զհաւատան... որ յոռա-
ջագոյն բնակեցաւ 'ի հանոյ (այս-
ինքն, 'ի հանոջ կամ 'ի հանուջ)
քում Լաւողեայ, (*ἐν τῇ μάμη σου*
λωθῆ), եւ 'ի մօր քում Եւնիկեայ
(Յ. Տէմ. Ա. 5):

Բառս թուի լինել Թրք. *անա*, նի-
նէ, *աննէ*, (մայր), Հ աւելագրու-
թեամբ է, որպէս եւ 'ի ՏՃ. բառքս
հաշէւ, հած:

*
* *

ՅՍՍԱԿ, Յն. *στακτός*, նշանակէ՝
գտեալ, պորդեալ, յտակ:

Այս յունական բառը գոյականա-
բար առեալ *στακτός* (եւ գորութեամբ
στυρνά), կը նշանակէ՝ զնառս, որուն
յիշեալ յունական ձայնիւրը կ'ըսենք՝

ՍՍԱՇԽՆ, — Զմուռս եւ ստաշին
եւ կատիա (Մատթ.):

Իսկ

ԶՄՈՒՌՍ, (սեւ.) զմուռ, Յն. *στυρνά*:
ԿԱՍԻԱ, Յն. *κασία*, ՏՃ. Լարչին:

*
* *

ՈՍՍԱՅՆ, Յն. *ιστός*, մի՛ շփոթեր
ընդ սորան, ոտանիկ:

ՈՍՍԱՅՆԱՆԿ, Յն. *ιστοργός*:

Յորմէ 'ի մեղ

ՍՄՐՈՒԿ, քանզի կտաւ զործելը
անական աշխատութիւն մըն էր, եւ
զերիներու ստրուկներու զործն էր
(առ Յայնս եւ առ Հաովմայեցիս):

Յորմէ եւ

ՍՍԱՐ, նոյն նշանակութեամբ:

— Եղէ ես որպէս ստաշն սասա-
բաց մերձ 'ի հատանել, կամ 'ի Պրա.
բառէս՝ սորբ, 'ի հակառակէն՝ որ
նշանակէ փոխանորդ արքայի, կամ
դատաւոր:

Բաղդ. սինկղիսոս եւ սինկոր:

*
* *

ՆՍՏԻՔ, (Կարձեցեալ Բառ):

Ն. Հչկ. Բա. այսպէս կը մեկնէ.

«Նատիք, որեաց, կամ լկաիք նըս-
տիք, որպէս Լա. *lectica*, զահա-
ւորակ կառաց, նստարան զեպա-
կի, Լախարէլան: — Ի լկաիս նատիս

(Թն. 'ի զոյդս, ἐπι ζειγους), սպիտակ ջորուզք երանէ (Ուկ. Եփե. Ի.)»:

Սակայն հայերէն լեզուի մէջ այսպիսի բառ մը չկայ, եւ ունեցած օրինակը սխալ է, պէտք է կարգաւ ա'ի լիտիս նստի», լէքէ+, Լատին բառ մըն է, lectica, որ կը նշանակէ՝ գահաւորակ, դեպակ, եւ նորէ՝ բայ մըն է երրորդ դէմքի, (նորէ՛), ինչպէս յաջորդ խօսքին մէջ, սպիտակօք ջորուզք ելանէ:

ՌՔՈՋ (*), Թն. ὠκίς, նշանակէ՝ սուր, սրածայր, ծայրասուր, շակոյ:

— Ոքոյն որ 'ի Լիբանան է, յղեաց առ մայրն Լիբանանու եւ առ սէ-տո՛ւր զգուսարն ըս ուստեր իմու՛մ կնութեան (Բ. Մնայ. ԻԵ. 18):

ՄՄՄԲԲԷ, յատուկ անուն մարդոյ — Մամբրէ վերձանող (Տեա 'ի Պրճ. Հ.), Լատ. membrana, (մազաղաթ, զիրք, մատեան), — Եորժամ գայցես, ըրջի՛ր ընդ քեզ զգիրան, մանուսնդ դմատեանն (Բ. Տէճ. Գ. 13). յն. μεμβράνα, որ է բառ Լատին: Ուստի՝ Մամբրէ վերձանող՝ է իրր ընթերցող զրոց, կամ, հմուտ զրոց, զրագէտ, խուրի (ասոր):

ՕՐՀԱՍ, Արար. էճէլ, Թն. ὄρος, ὄρος, (բաղղ. ճահատաղիր). ըստ մեզ՝ հասանել աւուր վախճանի, օր-հաս, յորմէ

ՕՐՀԱՍԱԿԱՆ, Թն. εἰσαρμένος, անձն հասեալ վախճանի աւուրն:

(*) Ռուք, տես ակրան, որ եւ եկրան, Թն. արան, արխոխ, որպէս երբ. էօխ, (զուցե գրեւի եւ 'ի Հայերէն տուք): (Ն. Հիկ. Բս.):

— Լուսու... Թէ քաղաքն յորհասական վախճան հասեալ է (Ուկ. Ենայ.): — Իբրեւ օրհասականք ընդ ողիս ջանացցեն (Ենայ. ՄԹ. 10). յն. ὡς ἀποθνύσσκοντες στεναχούσιν:

— Արջք օրհասականք ընդ վախճանել շնչոյն հզօրագոյնս կուրին (Ելէլէ), Իրր թարգմ. ՏՃ. էճէլէ էէ-Թէլէլէ+, էճէլ էլէլէ+, էճէլէ էէԹէլէլէ, էճէլէ էլէլէլէ:

ԱՆՔԱՏ, Պրս. Էնէե-տ' նշանակէ կարօտ, աղքատ, չքաւոր:

— Իբրեւ անքատի եւ յափշտակողի անուն բամբասիցի (Ուկ. Ենայ.): — Եթէ ոք 'ի քահանայիցն անքատ եւ ցափանկալ իցէ (Փէլէ):

ԱՆՔԱՍԱՆԱՄ, — Մրջիւն... զի մի՛ անքատացի կերակրոյ (Փէլէ):

ԱՆՔԱՏԻՄ, — Բժշկաց օղնականութեան կարօտեալ անքատին (Փէլէ):

ՄՈՐԵՆԻ, Թն. ἄροα, նոյն նշանակութեամբ, Լատ. morus:

— Երեւեցաւ նմա հրեշտակ Տեառն բոցով հրոյ 'ի միջոյ մորենուոյ, եւ տեսանէր զի մորենին վատեալ էր հրով եւ ոչ այրէր մորենին... անցեալ տեսից զտեսիլն զայն մեծ, զի՞ն է զի ոչ այրի մորենին (Ել. Գ. 2-3). յն. βάτος, այսպէս յիշուած է (Մարկ. ԺԲ. 26, Ղուկ. Զ. 24 եւ Բ. 37, Գործ. է. 30 եւ 35), եւ յունականն է միշտ βάτος:

Թրք. հո, որ գոյնի մը անուն է, կը թուի թէ այս անունէն ծագումն առած է:

ՀՆՇՄԱԿԱՊԱՇՏ, (տէ-տոյ-տոյ, էր-տոյ-տոյ):

— Յաժննայն զարս աստուածապաշար զասնէին որք յանդիմանէին զհնչմակապաշտան (Եղն.) : Տպ. շնեշնեակողման :

Ի բարբառ Վրացեոց շնեշնեակէ, նրչանակէ՝ դեւ, աստանայ, Չայս ցուցանէ եւ ն. Հյ. Բ. եւ ճշմարիտ է վկայութիւնն :

ՍԱՊԱՏ, Պրս. սեբեթ, նոյն նշանակութեամբ՝ Յն. Թիքի, պահարան :

— Սուգ զգեցցին սաղաաք զարուց ձերոց (Եւսյ. Գ. 26) :

* *

ՀԻՍԱՆՏ, յատուկ անուն մարուոց, նոյնպէս եւ Պրս. Ծեբհոթ :

— Մանկանն Գաղաւսնի՝ որդւոյն Հրահատայ (Սուր. Գ.) :

* *

ՔԱՐԱԿԻՐ, Յն. χαραδρία, (թաշունինչ) :

— Արագիլ եւ քարաղբ, եւ որինչ նման իցէ նոցա (Ղեւոթ, ԺԱ. 19) :

— Ոչ ուտիցէք զհաւայուան եւ ըզքարաղբ (Օրէն. ԺԳ. 18) : Տպ. քաղաղբ :

* *

ՊԱՐՏԵՄ, յաղբէլ, Պրս. պերթէն, նշանակէ յաղթել, եւ պերթէ, պերթէ, նշանակէ գերի :

— Պարտեցաւ այր Իսրայէլի յերեսաց ալրագեացն : — Ընդ մեզ Աստուած, զիտացէք, հեթանոսք, եւ պարտեցարուք (Եւսյ.) : յն. Իտտաւ Իտտաւ :

* *

ԱԻԱՆ, — Քաղաքք եւ աւանք նոցա :

ԱԻԱՆԱՆԱՄ, — Տեղին աւանա-

նայր, քաղաքանայր (Բարդ. Գ. 12) :

Յն. αἶος, ցամաք, չոր, αἶον, αἰότης, αἰάτος, αἰάσις. նշանակէ՝ ցամաքութիւն, եւ αἰάτω, (այս.) αἰάτω, ցամաքեցուցանել : Ուտի 'ի մեզ' ցամաք, (Յն. Զորն), զիմարածանեալ է ծովու : « Ժողովացին Վուրքդ 'ի ժողով մի, եւ երեւեցի ցամաքն : եւ ժողովեցան Վուրքն 'ի ժողովս իւրեանց, եւ երեւեցաւ ցամաքն : եւ կոչեաց Աստուած զցամաքն՝ երկիր, եւ զժողովս Վուրքն կոչեաց ծովս (Մտնք. Ա. 9—10) : — Չցամաքան էր Իսրայէլ (Պրս. Ի. 13) : յն. πεζεῖω, (զնալ հետի կամ ընդ ցամաք) :

Տես եւ ցամաք. տես եւ հիւանդ : Բազդ. երգ եւ ուրդ, զաւառ եւ կաւառ, նահանդ եւ նհանդ, զեռ եւ զեարն :

* *

ԱՆՈՒՆ, Յն. ἄνομα, Լատ. nomen, Պրս. նամ. Իսկ (Ողբ Երեմ. Գ. 36), « Մի՛ թաքուցաներ զանուն քո 'ի ինդրուածոց իմոց » : Յոյնն ունի՝ ἄνομα : Չոհրապ դնէ 'ի ճանօթութեանն, « Ոմանք, մի՛ թաքուցաներ զանուն քո 'ի ինդրուածոց իմոց » : ՅԱՆՈՒԱՆԷ, (մկ.) Յն. ἄνομαστ :

— Չիւր զոչխարան կոչէ յանուանէ : — Ողջոյն տաջիր սիրելեաց մերոց իւրաքանչիւր՝ յանուանէ : — Ո թուէ զրազմութիւն աստեղաց, եւ զամենեւեման զնոսա յանուանէ կոչէ (Սաղմ.) :

Այլս. անուանել : Այս ձեւը բազդ. յաջմէ, 'ի ձախմէ, յահեկէ :

Իսկ

ԱՅՍ ԱՆՈՒՆ, (ուղղ.) այսր անուան, (տես.) այսմ անուան, առ այս անունն, (տրակ.) զայս անուն (հյց.) :

— Չայսմ անուանէ, ասէ, եւ զայնմ անուանէ չարախօսեացուք. այս անուն չէ արժանի քահանայու-

թեան (Ուլ. Եբբ.) : — Այս անունն տառապեալ 'ի տառապելոց էր (Ուլ.) : — Այսր անունն այսչափ դանկանք 'ի վարձու կան, եւ այսր անունն եւս աւելի (Ուլ. Եբբ.) : — Երթայք 'ի քաղաքն առ այս անունն :

Այլն. այս անունն է մարդ, որո ի-
մեթի սորմ :

Իսկ (Թոսոց. 2. 23) . «Այս-
պէս օրհնեալիք զորդիսդ Իսրայելի,
եւ ասալիք նոցա : 24) Եւ դի-
ցեն զանուն իմ 'ի վերայ որդւոցն
Իսրայելի, եւ ես աէր օրհնեցից ըզ-
նոսա : (25) Օրհնեցէ զքեզ աէր եւ
պահեցէ զքեզ, երեւեցուցէ զերեսս
իւր 'ի քեզ : (26) եւ ողորմեցի քեզ,
(27) Ամբարձցէ աէր զերեսս իւր 'ի
քեզ, եւ տացէ քեզ խաղաղութիւն :

Զո՛րայ՝ այսպէս առ 'ի ծանօ-
թութեան, «Ամենայն զրչազիր օ-
րինակք մեր յետ բանից 23 համա-
րոյն, ունին զբանս 27 ին. «Եւ յի-
ցեն զանուն իմ» եւն, բաց յնկանայ
որ դնէ զնոյն 'ի վախճանի ըստ կար-
գի Լատինական թուահամարոյն :

Նոր տպագրութիւնն եւս զոյգ
ընթանայ զատուորութեանն Զո՛րա-
պայ, Սակայն ոչ միայն Լատինն,
այլ եւ Երրայեցին, այլեւ եօթա-
նասնիցն Յունաց, ընթեանուն ըստ
կարգաւորութեանն Ոսկանայ :

Եօթանասնիցն Յունաց այսպէս
ունի .

23) Οὕτως εὐλογίσατε τοὺς οὐλοὺς ἰσ-
ραὴλ. λέγοντες αὐτοῖς. 24) Εὐλογίσαι
σε Κύριος καὶ φυλάξαι σε 25) Ἐπιθά-
ναι Κύριος τὸ πρόσωπον αὐτοῦ ἐπὶ σέ,
καὶ ἔλε/σαι σε. 26) Ἐπάσαι Κύριος τὸ
πρόσωπον αὐτοῦ ἐπὶ σέ, καὶ δώηται εὐ-
բ/νην 27) Καὶ ἐπιθήσουσι τὸ ὄνομα
μου ἐπὶ τοὺς οὐλοὺς ἰσραὴλ, καὶ ἔγωγ Κύ-
ριος εὐλογίσω αὐτοῖς :

(23) Այսպէս օրհնեալիք զորդիսդ
Իսրայելի եւ ասալիք նոցա : (24)
Օրհնեցէ զքեզ աէր, եւ պահեցէ
զքեզ. (25) Երեւեցուցէ աէր զե-

րեսս իւր 'ի քեզ, եւ ողորմեցի
քեզ : (26) ամբարձցէ աէր զերեսս
իւր 'ի քեզ, եւ տացէ քեզ խաղա-
ղութիւն : (27) Եւ դիցեն զանուն իմ
'ի վերայ որդւոցն Իսրայելի, եւ ես
աէր օրհնեցից զնոսա :

ԱՍՏԱՆՕՐ, աստ, ԱՆՒԱՆՕՐ,
անդ, նման թրք. պո-բո, պո-բո-ճըք,
ը-բո, ը-բո-ճըք, օբո, օբո-ճըք :

Իաղդ. այժմ (չիմոյ), այժմ-իկ
(չիմոյ-ճի), հիմայ, հիմ-ճու-կ : Սակա-
(աւ), սակաւիկ (աւ-ճըք), սակաւիկ
մի (պի-բո-ճըք) : Փոքր, փոքրիկ,
Տճ. +ի-չի-+ , +ի-ճի-ճի-+ , եւ այլն.
էրէկ, իրր՝ այրիկ, Տճ. քոճ-ճըք :

Իսկ
ԱՆՒ, (մկ.), Թն. ενθα, նոյն նշ.
Յորմէ եւ

ԱՍՏ :

ՊԱՆՒՌՈՎ, գրի եւ
ՊԱՆՒՌՈՎԻ, բառ Թն. πάνδοχος, πάν-
δοκος, (ամէնընկայ), յորմէ πάνδο-
χετον, (ամէնընդունարան), օթեան,
իջեւան հասարակաց :

— Պանդոկին եկեղեցի թարգմա-
նի (Սեբեբ.) :
Յորմէ

ՊԱՆՒՌՈՎՏ, իրր՝ իջեւանեալ 'ի
պանդոկին, որ չէ բնակ, հեռացեալ
'ի հայրենի տանէ :

— Ես անգաւակ եւ այրի էի,
պանդոկիւր և քրքելակն (Եւ. իթ. 21) :
Թն. չիք՝ պանդոկիւր և քրքելակն,
իսկ մերս համաձայն է Երրայակա-
նին :

ՊԱՆՒՌՈՎՏՈՒԹԻՒՆ, — Վարեցի յո-
տից իւրոց 'ի պանդոկութիւն հե-
ռուոր (Եւոյ. ԻԳ. 7) : Այս բան չիք
'ի Թն. մերս համաձայն չէ Երր. Իսկ
(Աւոյ 8), «Վաճառականք նորա փա-

աւարք Քանանացւոց, եւ առնողք նորա իշխանք երկրի», 'ի Յն. չիք. առնողք նորա, մերս համաձայն է Երրայտկանին: Իսկ (Եւայ. ԻԴ. 16), «Սորձուրդ իմ ինձ, խորձուրդ իմ ինձ եւ իմօցն», Երրայտկան կ'ըսէ. «Տկար եմ ես, տկար եմ ես, վայ ինձ»: Իսկ Յոյնն իսպառ զանց կ'ընէ այս խօսքը, միայն Լատինն ունի մերինէն զոչն տարբերութեամբ, այսինքն, «Սորձուրդ իմ ինձ, խորձուրդ իմ ինձ, վայ ինձ»:

* *

ՄՈՒՐՏ, Յն. սործո, Պրս. Գ-բո:
— Փոխանակ զժնկին մուրս կըցէ (Եւայ. Մե. 13):

Յորմէ

ՄՐՏԵՆԻ, գրի եւ՝ ՄՐՏԻ:

* *

ԳԱԶԱՂ, Պրս. Էեշէր, կը նշանակէ տաք մոխիր, որուն մէջ զեռ կրակ կը գանուի:

— Աձուխ եւ մոխիր եւ գազաղ է (Ուլ. Մարթ.): — Ոչ յանձն անոււ զմոխիրն եւ զգազաղն ձեփել զերեսօք (Նոյն): — Հող եմ եւ մոխիր... անրան... եւ գազաղ (Փէլ. Լէն.):

* *

ՔԱՌ, ('ի բարդութեան') քառակուսի, — քառաթեւ, քառապատիկ, զուն ուրեք, — 'ի քառից կողմանց աշխարհի:

ՔԱՌՈՐԳ, Լա. quarto, Պրս. շոր նշանակէ՝ չորս:

ՔԱՌԱՍՈՒՆ, Իսկ (Նեեֆէ Է. 16), «Որ զիբ Բիրէի վեց հարիւր քառասուն եւ ութ», Յն. եւ Երր. 400 էւ 400:

Յորմէ (քառ)

ՔԱՐ, քառ նմանաձայնութեան

Պարսիկ եւ Արաբ. բառիցս Տէնար էւ Տեհէր, չորք եւ քար:

* *

ԳԱԻԱԿ, Լա. cauda, նշանակէ յետին կողմն մարմնոց կենդանեաց, ձեռ:

— Շունս չորեքմարմնա, որոց ձեռքն իբրեւ զձկանց տատնո՞ յետոյ կուտէ 'ի գաւակացն արձակիցին (Եւայ. Քբ.): — Ընդ գաւակ ձիոյն (Սորէն. Գ.):

Իսկ

ԳԱԻԱԹ, (աշխ.) նշանակէ քաւի, Լա. cavatus, նշանակէ գոգեայ, գոգաւոր, Յն. անտո, նշանակէ բաժակ ջրոյ՝ զինոյ, Լա. caveus, նշանակէ աման խեղեղէն՝ գոգաւոր: Աշխ. եւ Տճ. քաւի:

* *

ՇԱՐԻԱՏ, այս բառը միայն մէկ անգամ գործածուած է:

— Մի' (*) տացես եղբոր քուժ արծաթ՝ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր՝ շարխաթիւ (Օբէն. ԻԴ. 19):

Աշխ. Էգբօրդ սորակ (փոխ) շորս՝ քակասէ, էւ ոչ ցորէն՝ քասանորդսէ:

Մեր շորէտոր կը թուի թէ Արաբական բառ մըն է, աշէրէ (տասն), աշոր, աշէր, աշր, էշէտոր, էշր, (տասանորդ), աշորդ (յբ.) տասանորդք:

(*) 19 եւ 20 համարներուն՝ մեր ընծերցուածը կը տարբերի Յոյնէն եւ Երրայտկանէն. բանցի նորա կ'ըսեն, 19) «Մի՛ տացես եղբոր քուժ արծաթ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր՝ շարխաթիւ, եւ մի՛ տոկոսօք զամենայն ինչ զոր փոխ տայցես »: 20) « Ոտարին տացես վաշխիւ, այլ ոչ եղբոր քուժ »: Իսկ յորինակս մեր, 19) « Մի՛ տացես եղբոր քուժ արծաթ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր՝ շարխաթիւ, եւ մի՛ տոկոսօք »: 20) « Զամենայն ինչ փոխ տայցես տարին՝ եւ եղբոր քուժ »:

Կազմութիւնը բաղդ. Ըրմայ, աւե-
անգէլ:

* *

ձՆՏ, Արար. ճէրր (եզ.), էճրար
(յը.), նոյն նշանակութեամբ:

— Որ մարմնապէս իսկ էին նոցա
ճեաք (Բուղ.): — Նոքա եւեթ ճեաք
մնացեալ էին յազգացն (նոյն): —
Բանայ ջնջել զամենայն ճեա (Որր.):
Յորմէ

ԱնձիՏԵՄ, — Զբազումս ազգաառ
բարեալ անճիտեաց (Բուղ.):

* *

ՍԻԳՂ,

Գրեալ եւ

ՍԻՅՎՂ, բառ Յունարէն σκόλαξ,
(սեռ.) σκολαχος, սկիզբիկ, եւս եւ
չուն որսական, բարակ, եւ լայնա-
բար՝ շուն, Պրս. «էկ, նշանակէ շուն:
σ x υ λ, այսինքն, ս ի կ ղ,
1 3 2 4 1 3 2 4

այսինքն, σκόλ (αξ):
«Առասպելեալ Կերբերոս երեք-
զլիւի կամ բազմազլիւ պահապան
առ զուրս զժոխոց» (բառ բացատ-
րութեան ն. Հոյ. Բու.):

— Սինկղ եւ Հիզրա ծովայինք,
սինկղն շուն ասի երեքզլիւի, եւ
Հիզրայն եւս չարազոյն քան զնա,
բայց զիւրեանց սրբիսն ոչ ուտեն
(Կանոն): — Սիզդն երեքզլիւի շուն
է 'ի ծով (Սիւն. աւ Պարթ. Անորէոսայ):

Կառնեքէն scylla, (որ Յունա-
կան σκόλαξ բառէն ծագումն առած
է), Սիկիլիոյ նեղուցին մէջ՝ Իտա-
լիոյ ափանց վրայ տեղւոյ մը անուն
է, Քարիւղիւն զիմացը, (Քարիւղիւ
չάρβιδος, նշանակէ անդուռք):

— Հոմերոս ասէ իսկ, թէ յայս
կոյս քածն (ή σκόλαξ) եւ յայն կոյս
Յրամագրեան Քարիբդէն (չάρβιδος),
այլ հակադարձեալ կոչեաց զՔարիբդէն
ընդ զիմարգել ընդ Քածին (Նսնուս):
(Տե՛ս զբառս 'ի բառագիրս ա-
ռասպելեաց):

ՊՐՏՈՒ, — Միթէ կանաչանա՞յ
պրտու առանց ջրոյ (Յուք. Ը. 11):
— Ընդ ազգի ազգի ծառուղք ննջէ,
առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւ-
նով (Անոր. Խ. 16):

ՊՐՏՈՒԵԱՅ, Պրս. պէրպէ նոյն նշ.
— Առ մայրն տաղանակ պրտու-
եայ (Ել. Բ. 3):

* *

ԿԱՇԻ, — Զգուարակն եւ զկաշի
նորա այրեաց (Ղեւր. Ը. 17): —
Զմիսն եւ զկաշին այրեցին (Անոր
Թ. 11):

Կաշի նկատի իբր տոկուն պինդ
Յորմէ 'ի հակառակէն
ՄԱՇԿ, (նուրբ թաղանթ):

Բազդ. տաղանդ եւ թաղանթ, օդ
եւ յօդ, տեռ եւ տեւել, արեւուն
եւ թիթեռն:

Պրս. «շչ» նշանակէ ոչխար, յոր-
մէ՛ «շչ» իբր՝ ոչխարնի, զգաթ,
ՏՃ. «շչ»:

Իսկ կէտմէշ, «եմ» նշանակէ
ԳՈՄԷՇ, անասուն թանձրամորթ:
— Զեղջերու, զայժեամն եւ զգո-
մէշ (Օրէն. ԺԳ. 5):

Արդ կը թառի թէ կաշի եւ ճաշի
իբր անդամատուելով այս երրորդ
Պարսիկ բառէն՝ կազմուած են այս-
պէս.

4 2 1 3
կ ե ա վ — մ ի շ (մաշի)
1 2 4 3 (կաշի)

Յորմէ (մաշի) 'ի հակառակէն
ՄԱՇԿԵԱԿ, բազդ. օդ եւ օդ ոտից:
— Առ (Եղիսէէ) զմաշկեակն Ե-
զիւայի զօր ընկէց 'ի վերայ նորա (Գ.
Թուք. Բ. 14). յն. μηλοτι, (ոչխա-
րնի): Յն. καὶ ἔλαθε τὴν μηλωτὴν
ἰλίου ἢ ἔπειτεν ἐπάνοθεν αὐτοῦ. (Եւ
ա՛ռ զմաշկեակն Եղիւայի որ անկաւ
'ի վերայ նորա):

Իսկ
ՄՈՐԹ, Յն. δέρμα, (եւ այսպէս

եղած է՝ շըլլալու համար՝ զերբ կամ զորքն) :

ՄՈՐՔԵՄ, — Այնչ աւելի քան զՄանի, զոր ինքեանք մարթեցին՝ սահն (Եւրկ) : Տպ. զոր Մանի : — Զմարթ նոցա մարթեցին 'ի նոցանէն, եւ զոսկերս նոցա փշրեցին (Մէ. 9. 3) : Իսկ (Եւր. 42. 3), « Անորէնն . . . եթէ մատուցանէ զսխարս պատարագ, այնպէս է՝ որպէս թէ զչուն սք զորքն » : Յն. ἀποκατείνω, (պսամանել) : — Մանի յանդիմանեալ յաղջկանց խտրակոյ՝ մարթագիրժ մահուամբ պակասեցաւ 'ի կենաց (Եւրկ) :

ՊԱՍԻԷ, Արար. արար, նշանակէ արջառ, եղն. Յն. βῆς, նշանակէ եղն, արջառ, զուարակ. նշանակէ նաեւ զրամ : Առակաւոր զրուցուած մը կայ առ Յոնն, βῆς ἐπὶ γλώττη βεβηκεν. « Եւրկն զոր արջառ սնէ, այսինքն, յայն լննելու համար կուշուած է » :

Լախնեքն pecus, նշանակէ եղն, արջառ, կով, եւ pecunia նշանակէ զրամ, զրամ արծաթի :

— Այսոցիկ կրկին նշանակութեանց պարէի, այսինքն, զրամայ եւ անդէոյ, զի ամենայն մեծութիւնք նախնեաց 'ի իսայինս էր եւ յանդեայս, վասն որոյ եւ նախկին զրամք ըստ կախողորի եւ ըստ Սուրբայ՝ էին կաշեայք՝ զպատկեր Անդէոյ բերելով, եւ ըստ Պիլինեայ 'ի պղնձի զրամս նախնիս զրոյմէր գլուխ ոչխարի կամ արջառոյ (Վերք. Մ. Ա. Ծ. 36) : — Ստացաւ զփիճակ անդին . . . հարիւր ոչխարի (Մ. Ա. 19) : — Ստացաւ Յակոր . . . որըջաց հարիւրոց (Յեւ. Ի. 32) . յն. εκατόν ἀλφών, ἀλφάτων εκατόν :

Երբ. Կէր, որ նշանակէ կըշուեալ արծաթ : Ուստի եւ 'ի մեզ՝ պարէ՛ ըստ յունականին եւ լատի-

նականին՝ այդ կրկին նշանակութիւններն ստացած է :

— Երբեմն սուղ ինչ զոյսիրէն կամի փաճաւել, զի հասուցէ ըզփաշխոցն սոկորս (Մ. Ա. Է.) : Այն է՝ զինքանին, զինն կամ զարեան :

— Եթէ զորոց ոստ պարտ իցէ լուանայ, որչափ եւս առաւել ձեռնտու լինել պարբէի (Ու. Է.) : Այն է՝ արձուիւ, արձուի :

Այսպէս եւ ԼՈՒՄԱՅ, Արարացի է, եւ ծագի 'ի բառէն հուր (եզ.), հուրան (յք.), որ նշանակէ ոչխար կամ գառն :

— Եկն այրի մի, եւ արկ երկուս լուճայս (Մ. Ա. Ժ. 42) : — Ետես եւ զկին ամն այրի աղքատ որ արկանէր երկուս լուճայս (Ղ. Ի. Ա. 2) :

Բառիք ծագումը թէպէտ Արարական է, սակայն 'ի մեզ Յունականին եւ Լատինականին իմաստովն ընդունուած է :

ՃԱՐՏՈՒԿ, Պրս. ճէրթէ, նշանակէ ձի Արարացի, եւ ճէրթէ, նշանակէ սեւա՝ հակեալ 'ի կարմիր, (ասացեալ զձիոյ) :

ՃԱՆՃԿԷՆ, Պրս. ճէրթէ, նշանակէ գորշ, ՏՃ. որչ բէնի, եւ Պրս. ճէրթէ, նշանակէ խայտ, պիսակ, ճանճի նման բիծի ունեցող (ձի) :

— Էր ձին՝ գուճով ճարտուկ ճանճկէն (Բ. Ա. Է.) : — Զնոյն կերպարան ճարտուկ ճանճկէն գտեալ (Ա. Ա. Է.) :

ՍՊՐԻՄ, Պրս. սթրիտն նշանակէ մուճանել բանի :

— Որք սպրդեալ մուճանն հերձուածս (Բ. Պր. Բ. 1) : — Լասն սպրդոց սուս կըպարցն, որք սպրդեցին մասնի զիսկ (Բ. Ա. Է. 4) : — Քանզի սպրդեցին մասն ումանք (Բ. Ա. 4) . յն. περσοάγω,

(Քրիստոսի մահանել, քաղոր մահանել) :
— Ի վարս մարդկան սարդեաց ե-
մուա (Եւս. Քր. Բ.) :

* * *
ՊԱՐԷՆ, Լատ. farina, նշանակէ
ալիւր :

Յորմէ ձեւացեալ
ՆՊԱՐ, ՆՊԱՐԱԿ, — Ետ նմա դաճ-
ձապեան նպարակս եւ պարզեւս,
եւ արձակեաց (Երեմ. Խ. 5) :

ՆՊԱՐԱԿԱՌՈՐ, — Տասն Նորի նպար-
ակաւոր (Ծննդ. Խէ. 23) :

ՆՊԱՐԱԿԵՄ, — Նպարակեալ յու-
ղարկեաց գնումս օրհնութեամբ 'ի
դործ պատերազմին (Փարպ.) :

* * *
ԲԵՐԱՆ, — Տայր Յովսէփ ոսծիկս
հօրն եւ եղբարց իւրոց, ամենայն
ասն հօր իւրոց ցորեան ըստ քերան
(Ծննդ. Խէ. 12) . յն. κατὰ σῶμα, (ըստ
քերան, ըստ մարման) :

ՏԵՍ եւ Սաղմ. Ը. 3 : Մարտ. ԻԱ.
16 : Գործ. Գ. 11 : Օրին. ԺԲ. 15 :
Բ. Կորնթ. ԺԳ. 1 : Մարտ. ԺԸ. 16 :
Եփե. Գ. 29. եւն. եւն. :

Յորմէ
ԲԵՐԱՆԱՆԱՄ եւ ԲԱՆԱՄ, — Զքե-
րան իմ բացի եւ առի հոգի (Սղմ.) : —
Բաց զքերան քո եւ լցից զգա (Անդ.) :
— Բացեալ զքերան իւր ուսուցա-
նէր գնոսա (Մարտ. Ե. 2) : — Բե-
րանք մեր բացեալ են առ ձեզ
Կորնթացիք :

Ի ԲԵՐԱՆ, (մկ.) ուսանել, — զի-
տել, — ընթեանուլ, Յն. ἀπὸ στό-
ματος, Պրս. էլլ պէր :

* * *
ՄԱՐԿ, Պրս. Տերտ, նշանակէ այր
մարդ, Տերտի, արիւութիւն . իսկ նա-
Տերտ է իբր վատ կամ

ՏՄԱՐԿԻ :

Տես եւ՝ այր մարտ, կէն մարտ :

Իսկ (Ա. Կորնթ. Ժ. 13) . «Փոր-
ձութիւն 'ի ձեր վերայ ոչ է կեկալ

բաց 'ի մարդկանէ » . Յն. εἰ μὴ ἀνθ-
ρώπινος, (բայց եթէ մարդկային) : Այս
խօսքն առ Ոսկերերանի, 'ի Մեկն.
Կորնթ. կը կարդանք. «Փորձութիւնք
զձեզ ոչ ըմբռնեցին, բայց մարդ-
կայինք, սայրինքս, փոքր, դուզնա-
քեայ, չափաւոր » :

ՄԱՐԿԱՎԱՐ, — Փոխանակ զի ա-
սացին ցքեղ թէ երկէր մարդավար
ես դու, եւ անզաւակ յազգէ քում-
մէ եղիր . վասն այնորիկ ոչ եւս լի-
նիցի մարդավար, եւ զերկիր քո ոչ
եւս անզաւակ արասցեն (Եւեկ. ԼԶ.
13—14) :

Յն. չիք երկէր, բայց κατέσθουα,
(ուսող, սպառող, ծախող) . իգա-
կան անականին քով զօրութեամբ
կ'իմացուի գոյականն՝ երկէր . ուստի
κατέσθουα ἀνθρώπους, կը նշանակէ՝
(երկիր) սպառող մարդկան, սոյն
Յունական բառը κατέσθουα, կայ
նաեւ Թոս. ԺԳ. 33 . որ թարգմա-
նուած է 'ի մեզ

ՄԱՐԿԱՎԱՆ, — Ընդ երկիրն ընդ
որ մեք անցաք լրտեսել զնա, եր-
կիր մարդածախ է ընակչաց իւրոց :
Յն. γὰρ κατέσθουα τοὺς κατοικοῦντας
ἐν αὐτῇ, կը մնայ 'իմայ՝ մարդավար
բառին երկրորդ մասը քննել : Եթէ
վարէլ բայէն համարինք, ինչպէս ու-
նինք զիշերտվար, զերեվար, հող-
մատար, կառավար, որոշ միտք մը
չենք կրնար հանել, Սակայն Լատի-
ներէն Ստոուածաշունչին մէջ վերը
ցուցուած Յունարէն κατέσθουα բա-
ռին զէմ կը գտնենք բայ մը devo-
rare, որ նշանակէ ծախել, սպա-
ռել, ուտել . եւ devorator (ար.),
ծախիչ, սպառիչ, եւ որուն իգա-
կանը կ'ըլլայ devoratrix, եւ այս
վերջինն է Լատին Ստոուածաշուն-
չին բառը, (Եւեկ. ԼԶ. 13—14 . —
devoratrix hominum es : Թէ-
պէտ այս Լատին բառին ծագումը
Յոյն է, Βορᾶ (իւ.), Βορός (ար.),
(ուսող, սպառող, որկորեայ, յորմէ

ἀνθρωποβόρος) . սակայն Յունարէն Աստուածաշունչին մէջ զործածուած բառն այս չէ, այս բառը Լատին Աստուածաշունչը զործածած է. devoratrix humanum es (Եղե՛լ. ԼՁ. 13—14) : Եւ կը թուի որ այս Լատին բառէն ծագած է մերն, եւ ահա այն ասին՝ Ժարդա՛ւոր եւ Ժարդա՛ծա՛ւ կը նշանան նշանակութեամբ. ինչպէս որ թէ՛ Յունարէն եւ թէ՛ Լատիներէն մի եւ նոյն բառ է երկու տեղն ալ :

Ահա կէս մը Յունական եւ կէս մը Լատինական փոխառութիւն :

Շատ դժուար է համոզուել որ մեր թարգմանիչն առանց աչքին առջեւ ունենալու նաեւ Լատինական թարգմանութիւնն, այսպիսի փոխառութիւն մը անկէ ընել կարող եղած է :

Նախնեաց Լատին լեզուին անտեղեակ ըլլալուն կարծեաց պաշտպան հանդիսացողներն՝ չենք դիտեր թէ ինչպէս կը մեկնեն այսպիսի երեւոյթներ :

Ուրիշ բառ է

ՄԱՐՊԱԿ, ՏՃ. ԲԵՐԷ՛Է՛, նոյն նշ .

— Մտին ընդ ձեզուամբ մարդակաց իմոց (Փէ՛լ.) :

ԴԱՏԱՐԿԱԶԵՌՆ, — Ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկածեան (Եւ. ԻՊ. 15) :

Իբր թարգմ. ՏՃ. ԷԻ՛ պշ, Յն. ձրչո՛ս, (դատարկ) :

ԴԱՏԱՐԿԱՊՈՐՏ, — Կրեացիք հանապազատուար, շարճճէ՛+ (Յն. չար գաղանք), դատարկացորար (Տէր. Ա. 13) . Իբր թարգմ. Յն. γαρτῖρ ἀργός : Իսկ (Ք. Պետր. Բ. 3) . « Որոց դատաստանն ՚ի ընէ ոչ դարձանայ, եւ կորուսան նոցա ոչ նիրհեացէն. Յն. ἀργεῖ, (յամէ) . զի ἀργεῖω, նշանակէ է՛- դարձանայ է՛- յամէլ :

* * *

ԱԿԱՌՆ, ԲԵՐԷ՛, -ճրոջ, Յն. ἀκρα, նոյն նշանակութեամբ, որ առի եւ — Զգատանդան որ էին յսկառն (Ա. Մէ. Ժ. 6) :

ԻՍՏՐԱԲԱՂԱՔ, Յն. ἀκρόπολις :

ԱՇԽԷՏ, Յն. πυρρός, հրագոյն, հրաչէկ, կարմիր հարեայ ՚ի գեղին, (ասացեալ զձիոյ) :

— Այր մի հեծեալ յաշխէս ձի . . . եւ զինի նորա ձիք աշխէսք (Չար. Ա. 8) : — Ի կասն ասաջինս ձիք աշխէսք (Անդ Զ. 2) :

Պրս. շէրտի, շէրէ՛ նշանակէ ձի մատակախալ, ՏՃ. պշար :

ԱՊԱԿԱՆԵՄ, թուի սուսգաւանել իբր՝ ապ-ական (այսինքն) ակն, եւ իբր թարգմանութիւն յունականին ἀφανίζω, բարդեալ՝ ἀφανίω, (երեւիմ) :

ՍՂ է

ԱՆԱՊԱԿ, ասացեալ զգինուոյ, Յն. ἀναπαύω, կը նշանակէ Բարտուէն(*) ներշնչուիլ, բերել ՚ի ծայրայեղութիւն, աստուածապարարկ լինել :

ՅՈՐԴ(**), առատ :

ՅՈՐԴԵՄ, աստանալ՝ իրօք կամ նմանութեամբ :

(*) Բարտ, զիբ գինուոյ :

(**) Ի մեզ՝ զիտոց անուններէ ալ ստիժ անուած է հասարակ անուններ ձեւացրնելու : Այս երեւոյնն ըստ կարի ջուցած ենք Եփրատ եւ Նեղոս անուններէն ծագած բուսերուն անմիւ, տես՝ Եփրոս, Եփրատ : Սուրբ Գրոց մէջ անուանի գետեր, եւ, Եփրատ, Նեղոս եւ Յորդանան, ինչպէս արտարին պատմութեան մէջ Արիէոս : Տես Աւէրոս : Այս տեղ ալ Յորդանան անունէն կը թուին աստուած այս բուսի մը բուսերն :

Յորդանանու յորդ աստուծիւնը ջուցուած է (Յեռոս. Գ. 15) . « Եւ Յորդանան գոյր լցեալ զարիւ եւ զարիւ » : Յն. Ὁ δὲ Ἰωρδάνης ἐπλήρωτο καθ' ὅλην τὴν κρηπίδα αὐτοῦ

Մի՛ շփոթեք ընդ հորնէ՛մ եւ ոչ ընդ՛ յորորե՛մ :

Յորմէ՛ ՚ի հակառակէն

ՇՈՐՔԵԼ, զոգանայ կծծութեամբ :

— Յասոն չորթեաց զքահանայութիւնն Յոննայ (Նե. Բ. Մկ.) :

Հեռեւեալ բառերն եւս նոյն ընտանիքէն են .

ՅՈՐՁԱՆՔ, ՅՈՐՁԱՆՈՒՏ, ՅՈՐՁԱՔԱՐ, ՈՐՁԱՔԱՐ :

* * *

ԶԱՌԻԿ, Պրս. շէրնէ, շէրնէ, ՏՃ. շէրնէ, հանք ինչ սոկեզոյն : Պրս. շէրնէ նշանակէ սոկի, եւ շէրնէ, իբր սոկեզոյն, Լատ. auripigmentum, որ թարգմանի՝ սոկեզոյն :

Տե՛ս եւ՛ զարեան եւ ծիրան :

— Կործէք ունի եւ զատիկ (Խոր. Աշխ.) :

* * *

ՃԱՐՊ, Պրս. ճէրպ, ջէրպ, ջէրպէշ, ջէրպէշ, նշանակէ պարարտութիւն եւ ճարպ պարարտութեան :

— Որպէս ՚ի ճարպոյ պարարտութենէ լցցի սննն իմ (Սուր.) :

* * *

ԴՄԱԿ, Պրս. րեմ, նոյն նշ.

— Առցես ՚ի խոյէ անտի զճարպն եւ զզմակն (Եւ. Իթ. 22) :

* * *

ԹՈՒԲ, Յն. ծօրս, (սեռ.) ծօրատօ, նշանակէ նիզակ :

— Կշիռ նիզակի նորա . . . եւ ինքն ունէր ընդ մէջ իւր թուր (Բ. Թաթ. ԻԱ. 17) . յն. արնի :

Դարձեալ զի Ա եւ Թ ընդդք են . ուտար բառս նոյն է ընդ՝ սուր :

Իսկ

ԳՈՒԲ, գործի ինչ հիւսանց, Պրս. րեմ-րեմ, (գործի ինչ հիւսանց), րեմ-րեմ, Յն. տիբրոն, ՏՃ. աէնրէ :

— Դրով գործեաց, եւ գրօշեաց

զնա (Եւսոյ. ԽԳ. 12) : — Զձայն ուրազին եւ զձայն գրոյն (Եկբ.) :

* * *

ՀԵԹԱՆՈՍ, բառ Յն. τὸ ἕθνος, որ նշանակէ ազգ, Երբ. Կօխ (ազգք) . եւ այս անունը կու տային Հրեայք, իրենցմէ զուրս գանուող ժողովրդոց : Ի Սուրբ Գիրս ՚ի մեզ՝ այս մեր բառը գրուած է, — քի, հեւլէն բառերուն տեղ, բայց ըստ եկեղեցւոյ, ՚ի հնումն այս բառով կ'իմանային այն ժողովուրդները որք էին արտաքոյ քրիստոնէութեան եւ հրէութեան : Տես՝ Երեմիայ :

— Անուն իմ մեծ է ՚ի հեթանոսս (Եւսոյ.) : — Որդի կ'ունջ հրէի հաւատացեոյ, եւ հօր հեթանոսի (Գործ.) : — Միթէ Հրէից միայն իցէ Աստուած, եւ հեթանոսաց՝ ոչ . այս՝, եւ հեթանոսաց : — Համարեցի քեզ իբրև զհեթանոսն եւ զմաքաւոր :

* * *

ՀԻԻՊԱՏՈՍ, գրի եւ ՀԻՊԱՏՈՍ, ՀԻՊԱՏ, Յն. ἑπατος, Յունարէնին սկզբնական գիրը ն իր տառական ձայնուն թարգմանուած է ՚ի մեզ հէ- :

Յորմէ՛ ՚ի հակառակէն՝

ՀՊԱՏԱԿ, այս բառիս սկզբնական գիրը Հ, գիրը ցուցուած հէ- ին տեղը գրուած է : Այսինքն՝ գիրին տեղը՝ գիր գրուած է, այսինքն՝ առանց ձայնի նշանադիր :

— Զի զշափ առից զձեր եթէ յամենայնի հպատակ իցէք (Բ. Կրնի. Բ. 9) . յն. նիչոօս :

Կայ նաեւ Յունարէն ուրիշ բառ մը, ἑπαταγί, (հպատակութիւն) :

Բազդ. սինկղիտոս եւ սինլքոր, հարուստ եւ արուեստաւոր, արք, արքայ, (ἀρχός, ἀρχων), եւ ուրիշտ, որքիւնտտ :

Իսկ

ԱՆԹԻՊԱՏՈՍ, Յն. ἀντιπατος, (ἀντι

ύπατος), որ թարգմանաբար կ'ըսուի 'ի մեզ

Փոնտական Բոնեոնի, (Բռեշեի 4-րդ դարը):

— Որ էր ընդ փոսանակի բղիշխին (Գործ. ԺԳ. 7: Տե՛ս նաև Գործ. ԺԳ. 8 և 12 և ԺԸ. 12):

ԱՆԴՐԻ, արձան, Թն. άνδρείος, որուն սեռականն է, άνδρίαντος, ձեռացած են այս երկու բառերը՝

ԱՆԴՐԻԱՆԻ, ԱՆԴՐԻԱՏ:

ՋՐՈՅՑ, Պրս. Գրեթ, նշանակէ քաղցրաձայնութիւն, հնչիւն քաղցր: Իսկ (Ջ. ԺԱ. 32), «Թէ բարւոք թուի յաչս ձեր, առ'ւր զվարձս իմ, ապա թէ ոչ՝ դրոյց արեւի»:

Յոյն ունի, άπειρασθε, (զանց արարէք). փան որոյ մերս թուի ուղղելի ըստ Յունիս:

ՀԱՆՃԱՐ, Պրս. Հեմեթ, նոյն նշ.

— Աստուած լսեցոյց զիմաստութիւն 'ի նմանէ, և ոչ տուա նմա բաժին 'ի հանճարոյ: — Իմաստուն խորհրդական, և հանճարեղ ունկընդիր:

Յորմէ 'ի հախաակէն՝

Անձոնի, որպէս և հայթայթել կամ հեթեթել, (պարտաստել, հարել, հանճարել), յորմէ՛ անհեթեթ, (անձոնի): Տե՛ս գրառք:

— Ջօձ ցամաքային անձոնի՝ վիշապ ասնն (Յ. Է. Է. 1): — Բիւրասպի Ափղանակայ փձուն և անձոնի անասպելք (Պր. Է. 1):

ՅԱՐԴԳՈՂ, թարգմ. ՏՃ. սամս օրըսը, կ'ըսուի նաև

ԵՐԻ ԿԱԹԻՆ, թարգմ. Թն. δγαλαξίας, χύλας, իբր՝ կ-լեւեղէն թէր, Լա.

circus candens, չիւքուս քանակնս. սպիտակ ծիր կամ չրջանակ:

ԿՈՆ, Թն. κώνος, ՏՃ. քլոսթ:

ԿՈՆԱՉԵՒ, Թն. κωνοειδής:

ՄԱՐԱՒՈՐ, — Մինն փարիսեցի և միւսն մաքսաւոր (Ղ. Է. ԺԸ. 10): — Ետև զամլ զի նստէր 'ի մաքսաւորութեան (Մար. Թ. 9): Արար. Է. 1, նշ. մաքս, տուրք:

ԿՈՆԿՈՒԱԿ, Թն. κοντάκιον, (ստորին Յունարէն):

ԱՐՄՏԻՔ, բերք երկրի, Թն. γένυσις, նոյն նշանակութեամբ: Պրս. էրեղան, արմաղան, բերք, ընծայ, ընծայարեք:

ՌՈՍՏՈՄ, Պրս. Րեւթեթ, յատուկ անուն մարոյ:

ԵՐԿՈՒՈՐԵԱԿ, Թն. δίδυμος, ՏՃ. է+էշ:

— Թողմաս... անուանեալն երկուորեակ (Թ. Է. Ի. 21):

Իսկ

ԵՐԿՈՒՈՐԵ, Թն. οί δίδυμοι:

— Կին ոք եթէ 'ի թափել զայր իւր՝ զերկուորեաց մարտակցին կալցի, կարեացի ձեռնն (Ն. Թ. Է. Գ. Է.):

— Եթէ կուեսցին արք (երկու) ընդ միմեանս, և մատուցեալ կին միոյ 'ի նոցանէ թափել զայր իւր 'ի ձեռաց այնորիկ որ հարկանիցն զնա, և ձգեալ զձեռն բուռն հարկանիցէ զերկուորեաց նորս, հատցես զձեռնն (Օր. Է. Ի. 11):

Պրս. և Թրք. Է. 1 կամ Գ. 1: (Իբր բառ մը, կամ մասնիկ մը) բառին վրայ աւելցնելով կը նշանակէ, շոք:

ընկեր, որպէս 'ի բառքս քորնորաւ,
էւրոպա, որքորաւ, այգորաւ, Կէօյ-
որաւ, այսպէս եւ որպէս կամ որ-
չա, նշանակէ՝ զոյգք, երկուորիք :

ԴԱԼԼԻԻՃ, ատեան խորհրդոյ՝ ա-
տեան գառառատանի, զիւան արքու-
նի, Պրս. Բէնիւնը նշանակէ՝ միջոց,
անջրպետ ընդ արտաքին դուռն, եւ
ընդ ներքնադուռն :

Յորմէ 'ի նախառակէն՝

ԴԱԼԻՃ, իբր պաշտօնեայ ատենի,
ստորին պաշտօնեայ հրամանատար :

— Մասնիցէ ստին դատարի,
եւ դատարն դահճի (Մ. Բ. Ե. 23). յն. ὑπηρετής. — Եւ առաքեաց
վաղվազակի թագաւորն դահճ (Մ. Բ. Ե. 27). յն. σπεκουλάτωρ, որ է բառ
լատին, եւ նշանակէ՝ պահապան,
զինուոր, կամ պահապան զինուոր :
Բաղղ. սասանիկ եւ սասիկան,
իշխան եւ իւաշնարած, նախարար եւ
նախարարած, հարուստ եւ արուես-
տաւոր, սինկլիտուս եւ սինլքոր :

Իսկ

ԹԱԽԻՃ, իբր բարոյական դահճ :
ԹԱԽԻՃԻԹԻԻՆ :

ԴՆԵՄ, Թն. τίθημι, (կար.) եղի,
Թն. ἔθη, (ապու.) եղից, Թն. θήσω.
(հրմ.) զիբ, Թն. θές, զիբ, θέτε, (ա-
ներեւ.) զնել, Թն. θέναι :

— Զգիշեք՝ օրե եղի (Թ. Բ. Ժ. 12).
Տպ. եթիւն : Թն. νυκτὰ εἰς ἡμέραν
ἔθηκα : Իսկ

ԴԻԲ ԵՒ ՏԱՐ ԱՌՆԵՄ, — Դիր եւ
տար արարեալ դարձուցանելին 'ի
փախուստ (Փ. Բ. Ե.) :

Իբր նմանութիւն Պրս. Լուր է-
մար, ցիր եւ զան :

Այս սծով է նաեւ

ԲԱՌՆԱՄ ԹԱՂՈՒՄ, բառաւ իբր
վեր առնել, եւ թողալ իբր վար
ձղել, աչխ. Բուրնէ Լուրն ընել, եւ իբր
ՏՏ. Բուրնէ Լուրն :

— Բարձի թողի զնոսա երթալ
զհեա կամաց իւրեանց (Մ. Բ. Ե.) :

Նոյն սծով է զարձեալ՝

ԱՌ ԵՒ ԳՆԱՅ ԱՌՆԵՄ, իբր աչխ.
առնել Կուր, ՏՏ. աչխ էլ-բէնիւն-
էր-Տէ, (չէղ.) աչխ էլ-բէնիւն, աչխ. առ-
նել էր-բէն, առնել Կուր (ներդ.) :

— Յորժամ յեկեղեցեայ կարգաց
ոք 'ի բաց ելանէ, չկայ յակաստա-
նի, այլ առ եւ զնաց առնէ զնա մո-
լորութիւնն (Սէ. Բ. Ե. 91) :

Այսպէս իմանալու է նաեւ

— Ոչ ոք արկանէ կտաւ նոր ան-
թափ 'ի վերայ նաացեալ ձորձոյ, ա-
պա թէ ոչ՝ առնաւ ելանէ զրուսթիւն
նորա 'ի հանդերձէն : (Են. լրութիւն
նորա) :

ՍՏԻԲՍ, Թն. սτίβ, } նշ. բան շա-
ՍՏԵՂԻ, Թն. στίχος, } փաւ, տաղ,
ստանաւոր բան :

ՍՏՈՂՈՎԻ, Թն. στιχολογία, ընթեր-
ցուած շարաւ բանից, ստանաւորի :
ՍՏԻԲԻՐՈՆ, Թն. στίχρον, շարփեալ
բանք, ստանաւոր բանք :

Իսկ

ՍՏՈՅԱ, Թն. στόα, նշանակէ սրտն :
Յորմէ

ՍՏՈՅԻԿԱՆՔ, Թն. οἱ ἀπό τῆς στοῦς.
(հեաեւողք Ձինոնի) :

ՆԱԽԱԶ, Պրս. նիւնաւ նոյն նշ.
Տեա եւ նիւնաւորութիւն :

ՅԱՄ, ՅԱՄՆ, Պրս. ամ նշանա-
կէ այսոց, ուսոց :

— (Մեաեալք) յետ միոյ կամ եր-
կուց աւուրց հասին, եւ զամն եւ
թարախ եւ որդուս ծնանին (Մ. Բ. Ե. 529) : Տպ.
Մ. Բ. Ե. Թ. Երբ. էջ 529) : Տպ.
Երբ, ուղղեալ (*) Երբ :

(*) Ուղղութիւնդ Ն. Բիւզանդացեայ է :
սնն ՚ի շոյկ. Բաւարնու թեան նորին :

ԲԱՒ, Պրո. պոթ՝ նշանակէ վայրի
աագ. իսկ զառ, բառ, յորմէ մերս
ՍԱԿ, նշանակէ զընտանին :

ՅԱՂԹԱՍԻՐՈՒԹԻՒՆ, զէճ, զի-
ճարանութիւն, հակառակութիւն,
թարգմ. Յն. φιλονεικία :

ԱՔՍՈՐԱՆՔ, Յն. ξορία, եւ թարգ-
մանարար :

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒԹԻՒՆ, զի էջ, ար-
տաքս, եւ հրոս, սահման :

ՏԵՆ եւ արտաբերութիւն :

ՈՒՍ, Պատահեցէ ձեզ այր մի
որ ստիոր ջրոյ յուս ունիցի :

Յն. ὕψος, Տճ. բռնալ :

ԿՈՆԹ, Յն. κόγλη, նոյն նշան :

— Առեալ ջուր արկ ՚ի կոնք (Յն. էջ.) :

ՀԱՄՈՋԵՄ, Պրո. բռնալիքէն՝ նշ.
ուսուցանել : Տես եւ համակեր :

ԱՌԱՆՁԻՆ, (առ անձին, անձն),
իրթ թարգմ. Պրո. բռնալ, զի բռն
նշանակէ անձն, եւ հա :

ՄԿՐԱՏ, Արար. բռնալ, բռնալ,
նոյն նշ. Պրո. բռնալ, (երկու
դանակ), յորմէ

ՄՏՐԱԿ, — Որպէս մտաւ ձիոյ
եւ խթան իշոյ, նոյնպէս եւ գաւա-
զան ազգի անմտի (Առաջ. ԻՉ. 3) :

ՄՏՐԱԿԵՄ, յորմէ

ՄՏՐԱԿ, — Էջս քսան, եւ մրա-
րուկս տասն (Մանր. ԼԲ. 15) : —
Հեծեալ յէջ եւ ՚ի նոր մտրկի (Ուկ.) :

Յորմէ

ՏՐՄՈՒՂ,

եւ

ԿՐՄՈՒՂ, — Միտ դիր եւ զգոնու-
թեան մտրկին, զի կրմուղ էր եւ

արմուղ, եւ հանդարտագոյնս դնայր
(Ուկ. Գ. 13) :

Թերեւս ի զոցունց եւ

ՄՐՅՈՒՉ, եւ

ՏԵՄԱՐ, անվարժ, անփորձ :

— Մանուկ արմար : Յն. ἀπειρος :

ԲՈՅՐ, ԲՈՒՐՈՒՄՆ,

ԲՈՒՐԵՄ, Պրո. պոթ՝ նշան. հոտ,
եւ պոթիքէն, էնպոթիքէն՝ նշանակէ՝
հոտաւել, եւ պոթէ, պոթ, նշանա-
կէ՝ համար, եւ պոթիքէն՝ նշանակէ՝

ՀԱՄԲՈՒՐԵՄ, եւ համբուրելի՝ հո-
տաւել իսկ է :

Իսկ

ԲՈՒՐԱՍՏԱՆ, կը նկատուի ծագած
կամ ՚ի բռնալ, եւ կամ ՚ի Պրո.
պոթիքէն կամ պոթիքէն :

Իսկ (Թո. ԼԵ. 2). « Ի վիճակաց
կալուածոց իւրեանց քաղաքս քնա-
կութեանց, եւ բռնապառնս շուրջ
զքաղաքօք իւրեանց տացեն Ղեւ-

տացոցն » :

Յունական προαστειον, (արուար-
ձան) բառն զէճ բռնապառն դնելը՝
կը թուի թէ ձայնից մերձադորո-
թեանէն է :

ԽՈՋԱՆ, Յն. χαλινη, Պրո. բռնալ,
բռնալ՝ նշանակէ ցողուն, եղէգն՝ ոճ
ցորենոյ, յետ հնձելոյ հասկին :

— Որպէս քաղիցէ ոք հասկ, եւ
մնացէ ՚ի նմա խողան (Ե. Ժ. 6) :

ՄԻԱՅՆ, Յն. μεῖοι, μεῖων, (ուսա-
զագոյն, փոքրագոյն) : Բաղդ. գէթ,
գոնէ, խուն, (եթէ չիցէ՞ միայն) :

ԱՐՋ, Յն. ἀρχοι, յորմէ Լատինա-
րէն ursus, ursua, եւ ՚ի Լատինա-
կանէս ՚ի մեզ՝

ՈՐՋ, — Արջոյ յառաջագոյն քան

զձմեան 'ի բայց (յորջ) մտանելոյ (Եւէի):

ՈՐՋԱՄՈՒՏ ԼԻՆԻՄ, — Արջ... փոքիլ եւ որջամուտ լինել եւեթ յօժարէ... եւ 'ի ժամանակս խտտաշունչ սառնամանեաց ամփոփեալ յորջան ամրածածուկ լինի (Վեցր. Թ.):

Եւ
ՈՐՄ, ըստ մերձաւորութեան Յունական ձայնիցս՝ Յիթ, (զազան), եւ Յիթա, (որս): Բաղդ. երեք եւ երէ:

ՔԱՐՐ, Պրս. +երէէ, +երդէշ, +երդշ, նշանակէ ազգ ինչ վնասակարագոյն օձի կամ կարծի:

— Ի վերայ իմից եւ քարրից գրնացես զու (Սաւլ.). յ. βασιλικός, (արքայիկ օձ). յորմէ (այսինքն, 'ի պարսկայնոյր՝ +երդշ):

Ի հակառակէն՝

ՔԱՐՇԱՊԱՐ, — Նա սպասեցէ քու՛մ զլիտ, եւ զու սպասեցես նորա գարչապարի (Մն. Գ. 15):

Բաղդ. փուշ եւ չիեմ, տատասկ եւ զատասկ, պարան եւ պարանոց:

— Շօշափեցից զքեզ իբրեւ զսուսեր պողոփատիկ պատերազմոյի (Ձա. Թ. 13): — Եւրիդիկէ կին Որփէտի 'ի փախչելն յերեսաց Արիսդեայ, օձահար լեալ 'ի գարչապարայն մեռաւ. (Ըստ Աստուծոյ):

ՍՍՐՋԱՆԱՄ, պէտք չէ չփոթել ընդ «ոբրջ», «ոբրջան», թէպէտ եւ Ն. Հիլ. Բ. կը կարծէ թէ «արմամն է «ոբրջ եւ զէրջ»:

Այս բառը կը պատասխանէ Յունական ένθυσμα բառին, որ ընդհանրապէս՝ «բրթել թարգմանուած է 'ի մեղ, (տես՝ սրամտութիւն սրամտիւմ). ինչպէս թարգմանուած է նաեւ՝ բրթանալ: Քանզի կը նշանակէ նաեւ՝ իբր բարկանալ իր անձին զէմ, արամիլ, զգածուիլ տրրտ-

մութեամբ եւ լուռ կենալ:

— Ստրջացաւ Ահարոն (Ղե. Գ. Ժ. 3): Սրբորթնէն ինչպէս յայսնի է՝ «էրթ եւ փրթ» բառերն բարդուած ըստ մըն է. արգ՝ այս բառին առաջին մասը «րթ», թեթեւ փոփոխութիւն մը կրելով, եւ զառնալով 'ի «րթ», եւ ջ յաւելուածով մը կազմուած է՝ ստր-ջ-անամ:

— Եւ ստրջացաւ Աստուած զի արար զմարդն 'ի վերայ երկրի (Մն. Գ. 6). յն. ένθευμα, ուր քիչ մը վարը, այսինքն՝ ութերորդ համարին մէջ կ'ըսէ. «բարկացայ զի արարի զնոսս»: Գարձեալ նոյն Յունարէն բայն է, ένθευμα:

— Ասորին՝ զ'անն զմտաւ՝ ստրջացաւ սակ. որպէս թէ ինքն յինքն խորհուրդ ինչ կալաւ (Կե. Գ. Մն.): Կայ նաեւ առանց այդ փոփոխութեան՝ իբր երկրորդական կերպ մը՝ «բրջան» ին:

ՍՐՏՆՈՒՄ, իբր՝ «բրթիմ»:

ՍՐՏՆՈՒԹԻՒՆ, իբր՝ սրամտութիւն: — Սիրելեացն եւս սրանուցու եւ ստիցէ (Ու. Մէլ. Մտր. Ե.): — Տես զսրամտութիւնն, տես զսաստելն (Ու. Ա. Կորնթ.): Իսկ

ՍՐՏՄՏՈՒՄ, ՍՐՏՄՏՈՒԹԻՒՆ, է իբր թարգմ. Յն. ձայնին ένθυσμα ενθυσμα, (բարկանալ), ինչպէս նաեւ θυσμα, արմատ՝ θυμός, որ նշանակէ թէ՛ բարկութիւն, եւ թէ՛ սիրտ, եւ ένθυσμα, խորհել, խոկալ, զնել 'ի մտի. ένθυσος, սրտեայ, քաջ, եւ θυμωρα, բարկութիւն, եւ ένθυσια, խորհուրդ, ուշ, միտք:

Իսկ (Ա. Մէլ. Բ. 38). «Աստէն մեռցուք 'ի «բրթնէն» մերում, զի աւազիկ վկայն մեզ երկինք եւ երկիր զի 'ի զուր տարապարտուց կորուսանէք զմեզ»: Թուի բնթեանուլ՝ 'ի «բրթնէն», Յն. ἀγίατης:

Իսկ երկրորդ մասը՝ մտ, (միտք), նոր ձեւակերպութիւն մը առնելով եղած է ժՄՏԻՄ, (մի՛ չփոթեր ընդ՝

ժպտիմ) . իբր՝ զմտիմ , զմտաւ ա-
ծեմ : Մինակ զորք բառով կազմուած :
Խնչպէս՝ սորջանամ եւ սրանում՝
միակ զորք բառով կազմուած : Իսկ
«բարձր» սիրա եւ միաք բառերով
միանգամայն , եւ այս երեքին հա-
կառակէն է ժմտիմ :

Բազդ . հրաժարիմ եւ յօժարիմ ,
սխորժեմ եւ խոժտիմ :

-- Ժմտին եւ զուարճանան խըն-
դութեամբ (Փէլ) :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԳժԳՄԻՄ , իբր՝ զժմտիմ :

ԳժԳՄԱԳՈՅՆ , իբր՝ զժմտագոյն :

ԳժԳՄՈՒԹԻՒՆ , իբր՝ զժմտութիւն :

* * *

ՓԱՅՓԱՅԵՄ , Պրս . բէ՛հբէ՛ն , մի-
ջարկութիւն փաղաքշական , եւ գո-
փութեան : — Փայփայեցից զնոսա
որպէս փայփայէ հայր զորդի զբար-
ւաք ծառայեալն նմա (Մաղ. Գ.
17) . յն . αἰρεσιζω :

* * *

ՀՕՐԱՆ , ժողով , ջոկ , ջոյիր ,
պար , գունդ , հօտ , յն . χορός : — Հօ-
րան եւ անդեայ եւ հօտ (Փէլ) : — Հօ-
րանք այժարածաց (Անդ) : — Վարսք
քս իբրեւ զհօրանս՝այժից (Երգ. Գ. 1) :

Այլ օրինակ շէրման :

ՀՕՐԱՆ ԼԻՆԻՄ , իբր՝ շէրմալ , դարեւ :

— Պարծի սասանայ , հօրան լի-
նի , ուրախ լինի (Ուն . Եքր.) :

* * *

ՆՈՃ , յորմէ

ՆՈՃԻ , որպէս ասնձ-ի խնձոր-ի :
Պրս . նո՛ճ , նո՛ճո՛ն . նչ . եղեւին , մայր
(ծառ) : Ուրիչ է՝ որ նշանակէ նո՛ճէ ,
«էրէլ , «էրէլ» :

ԱԻԱՉ , Պրս . ա՛վալ նչ . ձայն , յն .
εἰς αὐτό , նչ . գոչել , աղաղակ բառ-
նալ , փագս ասնուլ գոչելով :

* * *

ԳԱՅԼԱՅԼԻԿ , Պրս . բէ՛լէլէ՛ :

* * *

ԱՊԱԲԱՆՈՒԹԻՒՆ , Յն . ἀπολογία :

* * *

ԾԵՆ՝ , Յն . γέρον , Պրս . շէր , եւ
Ջէնո՛ւ շոր , շորմալ , եւ այս վեր-
ջինն թերեւս 'ի մեզ

ՋՐՈՒԱՆ , Ջէնա՛ շորմալ նչ . ժա-
մանակ : Հայր Որմզդայ եւ Արճմե-
նի , թէպէտ Եզնիկ տարբեր մեկ-
նութիւն կուտայ : — Ջրուան ոմն
անուն էր որ թարգմանի բախտ կամ
փառք :

Յորմէ (ծեր)

ԾԱՅՐ , բազդ . ծագ եւ ձագ , կա-
տար եւ կատարած , հաւ (սկիզբն)
եւ յաւել , սաղաւարտ եւ աւարտ :

Յորմէ

ԾԱՅՐԱԳՈՅՆ , իբր՝ ծերագոյն , երի-
ցագոյն : Իսկ (Յ. ք. 1է. 7) . «Յոր-
ժամ եղեն աստեղք շէր» : Այս սեղ
երեւցած շէրք բարձր մի միայն հա-
յերէնին մէջ կ'երեւայ , եւ խնչ-
պէս յայտնի է , ամենեւին իմաստ
չտար : Յոյնը կ'ըսէ , — ὅτε ἔγεννηθη-
σαν ἄστρα (յորժամ եղեն աստեղք) .
եւ այս Յունական բայը ἔγεννηθησαν ,
(էլէն) , շատ նմանաձայն է բայիս
ἔγεννηθησαν (ծնան) : Տե՛ս՝ Յ. ք. Ա.
13 , ἐκ θεοῦ ἔγεννηθησαν , (յԱստու-
ծոյ ծնան) :

Այս երեւոյթն ի՞նչպէս մեկնենք .
— Թերեւս յիշեալ բառից նմանա-
ձայնութենէն՝ մէկ բառ կարծուած
ըլլայ մէկէ մը , եւ լուսանցքին փե-
րայ նշանակէ՝ ծնան , ուրիշ ընդօ-
րինակող մ'այ՝ շնորք մէկ սեղ օ-
րինակած ըլլայ բնաբանին մէջ , ո-
րով եղած ըլլայ՝ յորժամ էղն ուրեղ
շնորք : Երրորդ մ'այ՝ շնորքն անպէտ
յաւելուած ըլլալը նշմարելով , եւ
գրչի սխալ մը ուղղել կամելով
շնորք բառ ըլլայ՝ շէրք : Որով մեր
ընթերցուածը երեւան եկած ըլլայ ,

յորժամ երէն արեւելի ձերս : Համեմատեալ , — Զիարդ կարէ մարդ ծնանել որ ծնեալ իցէ : — Զիարդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ (Յովն. Գ. 4) :

ԿԱՆՈՒՄ , ունել , բունել , — Զնա կայան պահակ , — Ամպ կալաւ ըզնա յաչաց նոցա (Գործ. Ա. 9) : — Կայցին զքեզ քաջք , տարցին զքեզ յազասն 'ի վեր 'ի Մասիս (Մորէն.) : Թորմէ

ԸՆԿԱՆՈՒՄ , (իբր՝ ընդհանր) կար. ընկալայ , (իբր՝ ընդհանր) : Բազդ . ընկեր : Պրս . Բեկարէր , նշ . կոծղ կամ կոծղք՝ յորս պնդեն զոտս բանտելոց , Տճ . Բեկոցէ :

Թորմէ

ԿԱՆՈՒՄ , — Ես 'ի կալանս եմ , եւ ոչ կարեմ մտանել 'ի տուն Տեառն (Երէմ. ԼԶ. 5) :

ԿԱՆՈՒՄ , Էրեւել . Բանարէլեւել : Իսկ առ Եզնիկայ . « Ի զուր է աւսելն , կալ , կալ , եւ ոչ առ , առ » . զի կարծիք էին ուսմիլին . թէ ընդ տալն ուսմք ինչ , եւ ընդ առել՝ առ , Քաջք աւսուան ասնին զօրհնութիւն ձեռին տուողին , յորմէ երկուցեալ ասէին՝ կալ , փոխանակ առն ասելոյ :

ԱՅՎ , ԳԱ , երկրորդ զէմքի դերանուններ են , որ Յոյնն ու Լատինը չունի , միայն մինք , Տաճկերէնն ալ մտ է , պա , շա , զլ :

— Այդ զայթակղեցուցանէ զձեզ (Յովն. Զ. 62) , յն . τοῦτο : Յունարէնը միապէս կը զրուցուի եւ առաջին զէմքի վերայ . — Զի՞նչ է այս զոր լսեմն զքէն (Դուգ. ԺԶ. 2) . յն . τοῦτο : — Դա զոր ունէրդ արար (Մարկ. ԺԳ. 8) . յն . αὐτο :

Ունինք նաեւ այդ դերանունէն ձեւացած մակբայներ ,

ԱՅՎՊԵՍ , — Այդպէս ոչ կարացէք

ժամ մի արթուն կալ (Մարկ. ԻԶ. 40) . յն . οὖτως :

ԱՅՎՊԱՆ , ԱՅՎՊԱՓ , Տճ . ալ կըրտուի , պա , շա , զլ : Սենինք նաեւ

ԱՅՈՐԷՆ , ԱՅՎՐԷՆ , ԱՆՎՐԷՆ , (իբր՝ այրէրէն) : Վերջապէս կայ նաեւ բառ մը՝ այրէն մակբայէն ձեւացած ,

ԱՅՎՐԷՆԱՅԻՆ , որ բովանդակ Հայ մատենագրութեան մէջ մի միայն մէկ տեղ մը գործածուած է , յու նախան αὐτόθιον , (քնակ , բնիկ) բառին զէմ , կամ ինչպէս աչիս . կըրտենք՝ երէրայէ , եւ սիրապէս խօսելով այս բառը չթարգմանուիր , եւ Լատինն ալ այս Յունական ձայնը autochtone , նոյնութեամբ ընդունած է , որ ըստ կազմութեանն է՝ αὐτός — γῆον , (երկիր) : Բայց կը նշանակէ՝ Ատտիկէի առաջին ընակիչները , οἱ αὐτόθιοι , որ կըրտէին նաեւ οἱ γηγενεῖς , երկրածինք , այս անունով կը հասկցուին նաեւ՝ հսկայք : — Եւ բաժանեալք զերկիրն զայն՝ նոցա եւ ազգացն Իսրայելի արկջիք գնա վիճակա , ձեզ եւ եկացն եւ պանդխտացն որ 'ի միջի ձերում , որք ծնան որդիս 'ի միջի ձերում , եւ եղիցին ձեզ իբրեւ այրէն-ձէն՝ 'ի մէջ որդեցն Իսրայելի (Եզէկ. ԽԷ 22) :

Այս օրինակէն աղէկ կը հասկցուի որ մեր բառը Յունարէնին նիւթական թարգմանութիւնը չէ , հապախմատին համեմատ զրուած է . զի կ'ենթադրուի որ խօսող մը կայ , եւ լսողին գտնուած տեղին նկատմամբ կ'ըսէ , այդ տեղ , հոգ . ուստի՝ այրէն ձէն-ձէն նշանակելու համար ըսած է՝ այդրէնածին :

Այս պարագայէն զուրս , այսինքն՝ սոսկապէս բնիկ նշանակելու մտքով այս բառը չենք կրնար գործածել : Սակայն չենք կրնար այրէն-ձէն բառ մը ստեղծել (այս օրինակին հետեւելով) երբոր խօսք մը՝ մեր

դանուած տեղին նկատմամբ ըլլայ :
Հմտագունից կը թողունք որ վրձ-
սեն և Այսրէն , անորէն մահրայնոր
փայելչապէս յաւելուածով մը դրուած
ուսինք Սուրբ Կրօնք թարգմանու-
թեանց մէջ :

— Իրրու մտանէր Մոլուէս առաջի
Տեանն . . . մերկանայր զպատրուակն
մինչեւ այսրէն ('ի յն . չիք) ելանելոյ
(Եւ ԼԳ . 34) : — Առաջի ցայդ փայր
եկեցեցն եւ այլ մի անցանիցեա , այլ
այսրէն 'ի քեզ խորատակեցին այլք
քո (ՅԲ . ԼԸ . 11) . 'ի յն . չիք այս-
րէն : — Բայց յոյս մի ունիմք . . .
այորէն ('ի յն . չիք) 'ի ձեզ մեծանու-
լոյ (Բ . Կրթի . Ժ . 15) : — Դարձցին
մեղաւորք անորէն 'ի դժոխս (Սաղմ .) .
'ի յն . չիք : — Ել ազաւն , եւ անոր-
էն ('ի յն . չիք) ոչ դարձաւ (Մանթ .
Ը . 7) : — Զգեաց զձեան , եւ ան
զնա (զաղաւնին) անորէն ('ի յն . չիք)
առ իւր 'ի տապան անոր (Մանթ . Ը .
9) : — Միթէ մարթ ինչ իցէ անոր-
էն ('ի յն . չիք) յորոփան մօր իւրոյ
կրկին մտանել եւ ծնանել (Յովն .
Գ . 4) :

ՓԵՏՈՒՐ , Թն . πετρόν , նշանակէ
փեռուր , թեւք :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՓԵՏԵՄ , — Դուժեցէ՛ք 'ի վերայ
արանց խզելոց՝ փեռելոց , մրելոց
(Երէմ . ԽԶ . 31) :

ՊԱՏԱՓԵՏ ԱՆՆԵՄ , բազդ . ձեռ եւ
ցտեմ , պարան եւ պարանոց , փուշ
եւ շփեմ , դաստակ եւ տատասկ ,
քարք եւ զարշապար : Պրս . քերէյ-
րէն՝ նշ . թռչել , յորմէ՛ քերէն , որ նշ-
թեւաւոր . (ըստ առասպ .) :

Յորմէ եւ

ԹԵՒ : կարէ հնչիլ եւ

ԹԵՓ , կամ 'ի Թն . πετρόն , որ նշ .
քիւ , եւ կամ 'ի Պրս . քերէն , նոյն
նշանակութեամբ , այսինքն՝ թեւք :

— Որոց չիցեն թեւք եւ թեփ
(Գեոր . ԺԱ . 10) :

Իսկ

ՊԱՏՐՈՒԱԿ , — Խելամու՛ւա իցես
կարդի բազմատեղաց , եւ քո բա-
ցեալ իցէ զպատրուակ Հայկին (ՅԲ .
ԼԸ . 31) : — Իրրու մտանէր Մով-
սէս առաջի տեանն . . . մերկանայր
զպատրուակն , մինչեւ այսրէն ե-
լանելոյ (Եւ ԼԳ . 34) . ոճ Թն . ըստ
մեզ՝ մինչեւ յիւանելն այսրէն : —
Արկանէր Մոլուէս պատրուակ 'ի վե-
րայ երեսաց իւրոց մինչեւ անորէն
մտանելոյ եւ խօսելոյ ընդ նմա (Անթ .
35) : Ըստ մեզ՝ — Մինչեւ 'ի մտա-
նելն անորէն եւ խօսել ընդ նմա :
Թն . Էօς τοῦ ἐκπορεύεσθαι — Էօς ἂν εἰσελθῆ
συλλαλεῖν αὐτῶ : Ըստ մեզ՝ — Մին-
չեւ ցմտանելն խօսել ընդ նմա : Թն .
ἕως πρὸς (մինչեւ) վարի ընդ սեռա-
կանի , 'ի մեզ ընդ արականի՝ որպէս
եւ 'ի Թրք . : Պրս . քերտէ , նշ . ծած-
կոյթ , եւ ճաշէ՛ պարբ . նշանակէ՛
ՎԱՐՏԻՔ , — Կապեցան պատմու-
ճանօք եւ վարտօք : — Վարտօք
նոցա ոչ աղագունեցան (Դանիէլ . Է .
21—24) : Յորմէ

ԱՆՊԱՎԱՐՏԻՔ , Թն . περισκέλις :

— Արասցես նոցա անդրափարտիս
կտախս . . . միջոք շափ եւ բար-
ձիւք շափ (Եւ ԲԸ . 42) :

Յորոց

ՊԱՐԿԵՇՏ , ըստ օրինի պարսկայ-
նոյն , զի քերտէ՛ նշ . պատրուակ ,
եւ քերտէկէ՛ պարկեշտ , Թն . εὐτεβίς ,
բարեպաշտ , պարկեշտ :

Տես եւ՝ վարտօք :

Ուրիշ է

ՓԱՐԳԱՍՍ , Պրս . քերտէ-թ , շեր-
կէ-թ , շերտէ-թ , նշ . քաւ լիցի :

— Ատուուածն բան . . . զժոցն հայ-
րենի թափուր թողոյր , օ՛ն անոր ,
փարգաստ , քաւ լիցի (Սեբեր . Է) :

ԱՃԵՄ , ԱՃՅՏՈՒՅԱՆԵՄ , — Ես

անկեցի, Ապոդոս ջուր ետ, այլ Աստուած անեցոյց (Ա. Կորնթ. Գ. 6) : Պրս. — Ծէ-Բէ-Է՛ նշ. ծառ անկել :

ՆՈՐՈՔ, — Նորոգ փեսայացեալն մի՛ ելցէ 'ի պատերազմ (Նի. Օր. 2.) :

ՆՈՐՈՂՈՒԹԻՒՆ, — Եթէ ասնուցուող կին Նորոգ, մի՛ մացէ 'ի պատերազմ (Օր. ԻԴ. 5) . յն. προσφάτις :

ՆՈՐՈՂԵՄ, ինչպէս յայսին է, մեր բառը ձեւացած է Նոր բառէն, սակայն ոգ մասնկան մը չաւելուածով որ ուրիշ տեղ չի տեսնուիր : Եւ զիտեկի է որ պարզ արմատէն ձեւացած բայ (Նոր-եմ), ընտիր մատնադրութեանց մէջ տեսնուած չէ :

(Տես Ներքեմ, ուր խօսուած է ասոր վրայով) :

Մեր բառը կը պատասխանէ յունականին, ἐγκαίνισμα ἐγκαίνιον ἐγκαίνιας ἐγκαίνια, եւ անոր կազմութեանը հետեւողութեամբ է. միայն յոյնն սկիզբը առած մասնիկը (ἐγ)՝ մերը վերջը առած է (ոյ) : Այս տեսակ տեղափոխութիւն 'ի մեզ խիստ քիչ անգամ պատահած է, տես վիթխարի եւ առեւանգել, անթառամ, արաղաղ բառերը : Բաղդ. ողորմիմ, ողորմէն բառերու ձայնաւորներուն փոփոխութեան հետ : Տես եւ՝ նուս-ն-տէ :

ՏԵՌ, Թն. θέρπον, նուրբ ծածկոյթ կանանց : — Եհան զհանդերձս այրութեան իւրոյ, արկաւ տես եւ զարգարեցաւ (ԾՆՆոր. ԼԸ. 14) : — Երկնագոյն արկեալ զիւրեաւ տես (Մոր.) : Թորմէ 'ի հակառակէն

ՏԵՌ, Տճ. նուս-ըր : — Տեսիւք կարծրացան ոտք առնն Աստուծոյ :

ՏԵՌԻՄ, պնդանալ : — Ողունք մեր տեսեալ են 'ի փայտակրի (Եւթ-չէ) : Բաղդ. զուռն եւ տռն :

ՄՈՄ, նշ. աչխ. Բորման, Տճ. պուճեմ, Թն. κηρός, յորմէ 'ի մեզ :

ԿԵՐՈՆ, բառ յեանոց : — Որպէս հալի մով առաջի (Թն. յերեսաց) հրոյ, այնպէս կորիցեն մեղաւորք յերեսաց Աստուծոյ (Մաշ. ԿԷ. 2) : — Վէ՛մք առաջի երեսաց (Թն. յերեսաց) քոյ իրրեւ զմով հալեցան (Թորթ. ԺԶ. 18) : — Լերինք որպէս մով հալեցին յերեսաց Տեսան, յերեսաց Տեսան ամենայն երկրի (Մաշ. ՂԶ. 5) : Տպ. ամենայն երկիր, Թն. πάσης τῆς γῆς, նոյնպէս եւ Երբ :

ՕՇԻՆԻՒՄ, աւսնոյր, Պրս. Էֆֆին-Բէն, Թն. ἄψινθον, ἀψίνθιον, Տճ. բէլին : ՇԻՆ, Պրս. շէշ, նոյն նշ. Թրք. շէշ : — Բերեալ շիշ մի իւզոյ նարգեան ազնուի մեծազնոյ եւ բեկեալ շիշն եհեղ 'ի վերայ զիւոյ նորս :

ՇԱՏՐՈՒԱՆ, բառ Պարսիկ շատր-բէլան, նոյն նշանակութեամբ :

ՍՔԵՄ, Թն. σκῆμα :

ՍԱՆՏՐԵՄ, Պրս. շանթէն, ն. նշ. Թորմէ

ՍԱՆՏՐ, Պրս. շանէ, նոյն նշ.

ԽԱԶՄ, կոխ, Արաբ. Խասմ. հասմ, նշ. ոտիս, դատախազ :

ՆԱԻԹ, Թն. ναύθη, Տճ. Նէֆի :

ՅՈՐՄԷ 'ի հակառակէն
ՆՈՐ, նաւթ : Բաղդ. ձէթ եւ ձիւթ, կարապ եւ կուար :

ԱՆՇԻԷ, Արար. նէշ, Տճ. նէշ-
բէ, Ծն. αὐλοί, περιβαλεις, ընտիր ա-
լիւր: — Թրեա՛ գրիւս երիս ալեր
նաչոյ:

ԿՈՏՈՇ, (աշխ.) նշանակէ՛ եղջիւր,
Պրս. կէտէլ, նոյն նշանակութեամբ:

ԹՈՆԻԹ, Պրս. Բէն-բ, Արար.
Բէնն-բ, Տճ. Բն-բ: — Գորաք մաս-
նիցեն ՚ի սոււս քո . . . եւ ՚ի թոնիրս
քո (Եւ. Ը. 3): — Եթէ մատուցա-
նիցէ պատարազ զո՛ն եփեալ ՚ի թոն-
րի Ղե-բ. Բ. 4):

ՃԱՇԱԿ, ըստ մեզ՝ անօթ հեղա-
նիթոց, ըստ Պրս. ճէշէտէ նշ. չափ
ինչ իւղոյ: — Չառփս եւ զճաշակս
եւ զնուիրանոցս (Եւ. ԻԵ. 29): —
Ճաշակ մի իւղոյ . . . ՚ի ճաշակէ ան-
տի իւղոյն (Ղե-բ. ԺԴ. 10—12):

Աւրիչ է

ՃԱՇ. Պրս. ճէշ, նշ. ինջոյք, սե-
ղան ուրախական կամ մեծարանաց,
Ծն. ἀριστον: — Յորժամ սանիցես
ճաշ կամ ընթրիս: — Երանի որ
կերիցէ ճաշ յարքայութեան Աստու-
ծոյ: Պրս. բաթս ըշլէ, ըշլէ,
թէպէտ մերձաւոր է ձայնիւ ընդ
վերջնոյն (ճէշն), սակայն նշանակէ
սեղան միջօրէի, ճաշ:

Յորմէ

ՃԱՇԵՄ, — Պատրաստեցին . . .
մինչեւ եկեալ էր Յովսէփ ՚ի միջօ-
րէի, քանզի լուան թէ անդ ճաշե-
լոց է (Մաթ. ԽԳ. 25):

Իսկ

ՃԱՇԱԿ, Պրս ըշլէ, ըշլ:

ՃԱՇԱԿԵՄ, — Իբրև ճաշակեաց
սաճարապետն զջարն զինի եղեալ
(Թ-վ. Բ. 9): — Չգեղեցիկ բանին
Աստուծոյ ճաշական ճաշակեցին (Եբբ.
2. 5):

ԱՇԽԱՐՀ, Պրս. շէշ, նշ քաղաք,
ԱՊԱՐ ԱՇԽԱՐՀ, Պրս. էշէր-շէշ:

— Չգատութեամբ . . . կեցցուք
յաշխարհի (Տէր. Բ. 12). յն. ἐν τῷ
νῦν αἰῶνι: — Դեմաս եթաղ զիս եւ
սիրեաց զայշխարհ (Բ. ՏէՃ. Գ. 9).
յն. τὸν νῦν αἰῶνα: Իսկ սա Ուշ. ՄՂ.
ՏէՃ. գտանի «Սիրեաց զայժմու աշ-
խարհս», համաձայն Յունին:

ԿՐՈՅԼ, թուի լինել Ծն. Կարթոս,
պահպան արտաքին դրան, զանա-
պան: — Չարքայութեան զփականս
նա (Պետրոս) ունի, զրոյ է երկ-
նից (Ճ-բ-շէթ):

ԿԵՐՊԱՍ, Ծն. κάρπας, Լա. car-
basus, նշ. նուրբ բեհեզ, կառ-
բարակաման, Պրս. քէրպ-ն նշ. որ
եւ իցէ կտաւ, Տճ. քէշ: — Էր զար-
դարեալ բեհեզովք եւ կերպասովք
(Ե-Բ. Ա. 9): — Բոմբիւլոս նիւթիչ
է մետաքսին կերպասու (Վեջեր. Ը.):

ՔՐՔՈՒՄ, Պրս. կէրկէ-ճ, Ծն.
κρόκος, Արար. շ-քր-ն:

ՅՈՎԱԶ, Պրս. ե-շ-շ, նոյն նշ:

ԾՈՄ, եբբ. եւ Ասոր. ծ-ճ. Արար.
-ճ. նոյն նշ. — Ծամ կարգացին,
քրճազգած լինէին (Ա. ՄՂ. Գ. 47):

ՀԱՆԳԷՍ, Ծն. ἕθεσις, եւս եւ
ἐνθεσις, ἐν, (՚ի մէջ կամ ՚ի վերայ),
θεις, (զիրք, զրութիւն, զնիւն),
եւ θεΐς, ցուցումն, յանդիմանու-
թիւն, փորձ, ապացոյց:

ՀԻԻԹ, թուի լինել, Ծն. Ծօթ,
ջուր, քիրան, ցող, հիւթ: — Եւ

այլն անկառ յապառաժի ուր ոչ գոյր հող բազում, եւ փողփաղակի բուսու առ 'ի չգոյէ հիւթոյ երկրին (Մարտ. ԺԳ. 5). յն. βάλος, խորութիւն: — Եւ այլն անկառ յապառաժի, եւ ընդ բուսանին չորացաւ առ 'ի չգոյէ հիւթոյ (Ղուկ. Ը. 6). յն. ἄχυρος, խոնավութիւն:

ՈՐՈՏԱՄ, Ծն. βρονταίω, նոյն նշ. — Արտապ 'ի գալտի եւ գալիբ հասանէ (Թ. Գ.): Յորմէ

ՓՈՐՈՏԱՄ, — Արտապ, փորտապ, ՈՐՈՏՈՒՄ, Ծն. βροντή, — Եղ նոցա անուանո... Արդիք որտանն, Ծն. υἱοί βροντῆς:

ԼԻՃ, Արար, Լ՝-ՏՏ, Լ՝-ՏՏԷ (եղ.), Լ՝-ՏՏԷՏ (յբ.), նոյն նշ. Լա. lacus, նոյն նշ. — Ի վերայ գետոց նորա եւ 'ի վերայ լճաց նորա (Եւ. Է. 19):

ԼՃԱԿ, — Ըտա լճակն յորում որսային չէին ուրեք անցեալ 'ի րաց (Ուկ. Մարտ.):

ԲԵՄ, նոյն ընդ ՎԵՄ, — Պրիառոս... նստաւ 'ի վերայ բեմին (Եւ. Գ. ԺԹ. 13). յն. ἐπὶ τοῦ βήματος:

Բառ Ծն. βήμα, եւ βῆμα ποδός, Թարգմանաւած է 'ի մեզ «Եւ ոչ ետ նմա ժառանգութիւն եւ ոչ +ուլ մարի»: Եւ τοὺς γὰρ πάντας ἡμᾶς φανερωθῆναι δεῖ ἔμπροσθεν τοῦ βήματος τοῦ Χριστοῦ ἡµῶν παραστηθῆναι τῷ βήματι τοῦ χριστοῦ. — Ամենեցուն մեղ ամենիման լինել կայ ասանին Քրիստոսի (Բ: Կրի. Ե. 10):

ԴՐԱՆԻՒ, ԴՐԱՆԻՒ, Ծն. θίρετρον — Վերացաւ գրանդն 'ի ձաջնէն (Եւ. Գ. 2. 4): — Յետոյ գրանդեաց գրանց քոց (Աւ. Գ. ԺԷ. 8): — Անկառ առ գրանդեայ գրան սանն առնն, եւ

ձեան իւր 'ի վերայ գրանդեոյն (Գ. Գ. ԺԹ. 26): — Կայցն առաջի գրանդեաց գրան սանն Տեանն (Եւ. Գ. Ժ. 19): — Շարժեցցին գրանդիք (Աւ. Գ. Ժ. 1):

ԾՐԱՐԻՒՒ, Թրք. ջերէլ, նոյն նշ. (ազգ ճպտան):

ՄԱԿԵՂԱՆ, քառ Լափին macellum, յորմէ Ծն. μακέλλον, սպանդանոց, մափաճառանոց, Գղղ. Halle, — Ար ինչ փաճառիցի 'ի մակեղանի, որ է 'ի մափաճառանոցի, կերթիք (Եւ. Գ. Ժ. 25 համարն է, եւ այսպէս է. «Ամենայն ինչ որ 'ի սպանդանոցի փաճառի, կերպիք, եւ մի խորեք» πᾶν τὸ ἐν μακέλλῳ πωλούμενον ἐσθίετε µὴ δὲν ἀνακρίνοντες:

ՃԵՐՄԱԿ, արեւել շիւն: — Հեծեալ 'ի ճերմակ երիվար: — Նկարել ճերմակ երիվարաւ (Մարտ. Եր.): Պրս. ճերմէ նշ. ձի գորշ, ձի մտարացոյն: Իսկ

ՃԵՐՄԱԿ, (աշխ.) արեւել, թուր լինել նոյն ընդ

ԳԵՐՄԱԿ, արեւել շերտի: — Երեսուն քառ նաչնոյ, եւ քառասուն (Ծն. վաթսուն) քառ ալեր գերմակոյ (Գ. Թ. Գ. 22). յն. κεκοπανιζόμενον, (ճաշ արեւել, քարի ձեռք-կամ ճաշ: Կայ Պարսկերէն քառ մր, կէրէտ, քայց տարրեր նշանակութեամբ, զի նշ. ձեռք-կամ ետք քայլ: Թուրքերէն ալ կայ էրէտ կամ էրէտ արեւ, (տարրեր կերպով պարտաւորաւ ալիւրի մր տեսիլ):

ԱԳՈՆ, Ծն. άγων, նշ. մրցումն, մրցութեան հրահանգ, վէճ, կռիւ, պատերազմ: — Վասն ագոնին գնե-

լոյ որ են մրցութեան հրահանգք
(Եւս. Քրտ. Ա.) : Յորմէ

ԱՊՈՆԱՐԱՐ, Թն. ἀγωνιστής :

ԱՊՈՆՆՈՍԱՅՔ, Թն. ἀγωνισται, նոյն :
նոյն ձայն տարրեր առաջար-
ցութեամբ :

ԱԽՈՅԵԱՆ, գրեալ եւ

ԱԽՈՅԱՆ, Թն. ἀγωνιστής : Ի մեզ
այս քառք թարգմանուած է նաեւ
« պարտաւոր », « պարտաւոր » : — Զար-
ուք պատերազմն պատերազմեցայ
(Բ. Տէ. Գ. 7) . յն. τὸν ἀγῶνα τὸν
καλὸν ἡγωνισμαί : — Համբերութեամբ

ընթացութեամբ 'ի պատերազմն որ ա-

ռաջի կայ մեզ (Եբք. ԺԲ. 1) . յն.
ἀγῶν : — Պատերազմակից լինել ինձ

յաղօթս վասն իմ առ Աստուած . զի

ապրեցայց յապտամբացն որ 'ի Հը-

րէաստանի են (Հ. ԺԵ. 30) . յն.
συναγωνισασθε : Այս խօսքը, (Ու. 4.

Հ. 42) թարգմանուած է,
« Զանակից ինձ եղբուք յաղօթս

առ Աստուած, զի ապրեցայց յան-

հաւատիցն որք 'ի Հրէաստանի են » :

Այսպէս եւ (Ղ. 24) , « Զա-

նացարուք մտանել ընդ դուն նեղ » .
յն. ἀγωνίζεσθε : — Մեծ ուրեմն ջան

եւ ճարտ առաջի կայր նորա : — Որում

այնպիսի ջան եւ ճարտ առաջի կայր
(Ու. 42-43) :

* * *

ԻԲԲ, ԲԱՐ, կայ նաեւ Պրս. Էւրէ,

պարէ, Էւր, որ նշ. պէս, նման, յո-

րոց 'ի մեզ մասնկուելք՝ Բար, պար :

ԱՌՆԱՐԱՐ, ՎԱՅՐԱՊԱՐ,

ՀԻՎԷՆ, (խաբանեալ) , իրր՝ նի
գոյն, զի Պրս. Կէտն՝ նշ. պէս, նման :

Տես եւ բառսք Հիբք :

ՀԻՊԷՍ, պէս :

ՈՐՎԷՆ եւ ՈՐՎՈՆ, գոյն, պէս :

ԶՊԱՐ, բար, ('ի բարգոթեան) ,
վարազարար, խաբանեալք առհա-

տարակ :

ՊԷՍ, (մկ.) , Պրս. պէս, պէշ, նշ.
կերպ, օրինակ, եղանակ :

ՈՐՊԷՍ, Պրս. պէս, նոյն նշ :
ԱՅՍՊԷՍ, ԱՅՎՊԷՍ, ԱՅՆՊԷՍ,
ՍՈՅՆՊԷՍ, ԳՈՅՆՊԷՍ, ՆՈՅՆՊԷՍ :

Իբքեւ, պարէ, մակրայօրէն ալ կը
գրուին, ինչպէս նաեւ 'ի Թն. « Բար-
րեւ եկին 'ի տեղին » : « Զայս որպէս
յիշէի » (Ս. 5) . ալս. եւ Տճ.
ասոր կը մտնայ, « Երբեք ալ »,
« Երբեք ալ », « Երբեք ալ » :
Կէտն, կէտն, կէտն :

ՄԷՋ, կրկայ 'ի մէջ, ընդ մէջ,
միջոց, 'ի միջոց, 'ի միջի, մէջք :

ՄԻՋԱԿ, ՄԻՋԻՆ, ՄԻՋՆՈՐԻ, ՄԻՋ-
ՆՈՐՄ, ԸՆԴՄԻՋԵՄ, — Յաւեցոյց
զմէջք փափուկ օրիորդին (Ս. 5) .
յն. μέσος, μέσος, Լա. medium, me-
dius :

ՄԵՍԵՎԻ, Թն. μεσσηνός, (միջներգ) ,
միջներգական : — Զառ մեզ գրա-

նաւոր կենդանի զոնից նուէրս նշա-

նակելով, զմեակին ուղիղ աղօ-

թիւքն խնկանուէր ընդ սրբոյ խա-

չեցարին հօր եւ անմահ դասինն
Աստուծոյ (Ն. Թ. ԻԵ) :

ՄԵՍՄ, իրր՝ մուս գտանել : —
Յեկեղեցի եւս մեակաւ (Ու. 4) :

ՍՊԱՅ, Պրս. Էւր, Էւր, նշան.
հեծեալօրք, զօրք :

ՍՊԱՅԱՊԵՏ, Պրս. Էւր, Էւր, Էւր,
Էւր, յորմէ համառօտեալ :

ԱՍՊԵՏ, տե՛ս եւ « Էւր » :

ՍՊԱՍԱՎԱՐ, Պրս. « Էւր » :

* * *

ՊԱՀԻ, — Սրբեցէ՛ք պահս, քա-

րողեցէ՛ք պաղատանս : — Այս ազգ

ոչ կանէ եթէ ոչ աղօթիւք եւ պա-

հովք : — Վասն այնորիկ կարգեցան
աւուրքս այս պահոց, վասնզի ժա-

մանակն՝ իւրեանց (այսինքն՝ Պար-
սից) բարբառովն ամի՛ պահք (Ե-
բք. Թ. 26) : — Եւ աւուրքն այն
պահոց պատուեցին (Ա. 28) :

Պրս. Բեքնէշ կամ Բեքնէշ :
Ուստի
ՊԱՀԵՄ, գրի եւ ՊԱՀԵՄ :

ՊԱՀ, (ժամանակի վրայ խօսելով), չորրորդ մասն ժամանակի աւուր, առերնջեան կամ գիշերոյ : — Հազար ամ յաչս Տեառն որպէս . . . պահ մի գիշերոյ (Մար. 1) : — Ի չորրորդում պահու գիշերոյն դայ առ նստա :

ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ, Պրս. բէհրէ :

ՊԱՀԱԿԵՐ, ՊԱՀԱՊԱՆ, Պրս. բէհրէր :

ՊԱՀԵԼ, — Յորքան ընդ իւրեանս ունիցին զիւսայն, ոչ է մարթ պահել : Գրի եւ

ՊԱՐԷՅՄ, — Եթէ կամիս . . . պահան զպատուիրանն (Մար. ԺԹ. 17) : յն. Եղբօ :

Ուրիչ է՝ պահակ ունել եւայն՝ Իսկ

ՍՊԱՍԵՄ, այս բային կազմութիւնն է այսպէս, սկզբնական զիրք Ս, իբր յաւելուածով մը դրուած է : Բազդ. թափեմ եւ սթափեմ, քող եւ սքողեմ, տածեմ եւ ստածեմ, եւ սկիզբն իսկ մնացածը, սորինքն՝ պահարսիկ բառ է (բաս), որ նշ. պահ գիշերոյ, գիշերային պահ, եւ բառ այսմ՝ նշ. արթնութիւն, արնութիւն, հսկողութիւն : Բասպան, բասար, նշ. պահապան գիշերային, բասպան՝ պահպանել : Տճ. պէտէպէ՝ նշ. սպասել, յորմէ՝ պէտէ, որ նշ. պահապան, իսկ պէտէպէ, սպասող, որ սպասէ, Յն. Եղբօ, նշ. եւ պահել, եւ սպասել, եւ զիտել : — Եւ նստակ պահէին զնա (Մար. ԻԷ. 36) : յն. Եղբօ : — Իսկ հարիւրապետն եւ որ ընդ նմա պահէին զՅիսուս (Ամբ. ԻԷ. 34) : յն. օ՛ յղբօնտէս : — Եւ սպասեցէ քում զըլխոյ, եւ զու սպասեցես նորա զարչապարի (Մար. Գ. 15) : յն. Եղբօ :

Թրք. պահէպէ եւ պէտէպէ մերձաւոր են՝ թէ՛ ձայնիւ եւ թէ՛ նշանակութեամբ : Իսկ (Մար. Զ. 20) : « Հերովդէս երկնչէր ՚ի Յովհաննէ . . . եւ սպասէր նմա » : յն. սստղբօ :

ակն ածել, նկատել, այլս. Կաշուէլ : Մենք այ ունինք բառ մը՝

ՍՈՒՏԱԿԱՍՊԱՍ, որ բարդ է, ասարակ եւ ասարակ : Բասիս երկրորդ մասը՝ ասարակ, Յունական ἀπὸ ζῶμαι բայն է, որ կը նշ. սղջունել, մեծարել, եւ շողքորթիլ :

Իսկ առաջին մասը՝

ՍՈՒՏԱԿ, թերեւս նոյն ընդ բասիս՝ յատակ : — Մնախ է սուտակն եւ ակն դահանակ (Մար. Բ. 14) : յն. ἀνὸρα : Կը թուի լինել Պրս. շնքէ, որ կը նշ. յոյժ պայծաս, յոյժ սուտար. որ ՚ի մեզ ազնիւ քարի տեսակի մը անուն եղած է, բայց թէ ինչ վերաբերութիւն ունի սուտակ ազնիւ քարը եւ շողքորթութիւնը, բազդ. հետեւեալ բառերուն հետ, գոհար եւ խոհեր, քար եւ քարուակ կալ, ամիթոլիս եւ ամօթ, զամօթի հարկանիմ, քայս, եւ քայս, զքայսիմ, ակն եւ ական, կարկեանն եւ կարկիմ : Այսպէս եւ

ԱԿԱՏ, Յն. ἀχάτης : — Զամենայն ականս պատուական . . . զակասն եւն (Եւ. ԻԸ. 19 եւ Եղբ. ԻԸ. 13) : Յորմէ :

ԶԱԿԱՏԵՄ, գեղեցիկ եւ չափաւոր մոլութեամբ յայտոսիկ մտեալ եւ զակասեալ (Մար. Ա.) :

ՍՈՒՐԷԱՆԳԱԿ, Յն. ἀγαρο, Պրս. բէյէ : Կը թուի թէ նոյն Յունական բառն իսկ է,

ս ս ե ը հ ա ն (դ) ա կ, չըլլալու հա-
7 6 5 1 2 4 3
մար՝ ասար հանակ : — Սուր հանին մեղաւորք եւ լարեցին զաղեզունս (Մար.) : (դ) յաւելուած՝ թերեւս չըլլալու համար ասարհանակ, կամ ՚ի բանէս՝ Յն. ἀγαροειτής, նոյն նշանակութեամբ :

ԳՈՒՄԻԶ, Կէլ, Պրս. կէպէլ, Կէ-

Պրս. Խառնէ, նոյն նշ. (Խառնէ) որ կ'ըստուի եւ ջրեակի: — Ասաց եւ եկն իսանիծ (Սաւ. ԺԳ. 34):

ՊԱՏԱՍԽԱՆԻ, տեղի պատասխանւոյ ունել:

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԱՄ, իրր թարգմ. Պրս. Բառնի-րո-րէն, եւ թրք. Ծէ-լադ Ժէր-ժէ: — Ասանց պատասխանի տայոյ ես:

ՊԱՏԱՍԽԱՆԻՄ, (աշխ.), — Զի ո՞վ է ստին իմ պատասխանեացէ ինձ, զիա՞րդ կարկեցայց եւ պակասեցայց (ՅԲ. ԺԳ. 19):

Այս խօսքին մէջ՝ որ պարտաւան-դէն է, Ոսկանեան սպաղարութենէն մտած է, Լատինէն անուած, ուստի եւ անհարազատ, եւ իրաւացի է Հառնի-Անուարեայ վեհնայի Ուսումնաթերթին զիտողութիւնը, որ կ'ըսէ թէ, «Ս. Գրոց մէջ գրեթէ 900 անգամ կը գտնուի պարտաւանի բառ, եւ ոչ մէկ տեղ մը կայ պարտաւանի»։ Ասոր այսպէս ըլլալուն Յունական բնագիրն ալ կը վրայէ, քանզի կ'ըսէ, «τις γὰρ ἔστιν ὁ κριθησοµενός µου»։

Արդարեւ զարմացման արժանի է այն երկայնատութիւնը, որ բովանդակ Ս. Գիրքը թղթատելով 900 անգամ յեղեղուած ըլլալը կարող եղած է համրել, իսկ խօսքին երկրորդ մասին, «Զիա՞րդ կարկեցայց եւ պակասեցայց», որուն Յունարէնն է, «τι νυν κωρεῖ.ω και ἐκλειψω, չէ ուզեր միտ գնել եւ նշմարել յունարէնին ընթերցուածը, այսինքն, կարծեցեալ զի քրքր (որ հարցման մակրայ մը կ'երեւայ), եւ չէ կարդացուեր ուղղութեամբ ըստ յունին, զի արդ, «τι νυν, աշխ. որ հիւսոյ, քանզի այն ատեն խօսքին բուն իմաստը կը յայնուէր այսպէս. — Ո՞վ է ստին իմ զի արդ կարկեցայց եւ պակասեցայց:

Դասանք մեր պարտաւանի բառին

ստուգարանութեան, որ ոչինչ նրւադ կնճառտ ըլլալ կը թուի, ուստի ջանաք պարզել ըստ մարթիոյ, բայց մշտ Ժէրայանութեամբ:

Արդ կը թուի թէ այս բարձագումն առած է Պրս. պարտաւան (*) բառէն, որ կը նշանակէ՝ Ժէր-ժէ, (ազնիւ քարի մը անուն), թերեւս թերազրեալ 'ի Յունականէն

Մեղեմի, μελιτέτης λίθος, (սպաղիտն), ազնիւ քարի մը անուն: — Զգոճագմն, զակասն, շէր-ժէ, զոսկեքարն (Եղ. ԻԸ. 13). որ մերձաւոր է ձայնիւ՝ Ծն. μελωδία բառիս: Թորմէ 'ի մեզ՝

Մեղեմի, այսպէս նաեւ ԳԱՆԱՆԱԿ, Պրս. Խառնէ, (ազդ ինչ ազնիւ քարի), եւ Խառնէ, Խառնէ, նշանակէ բերան:

Այսպէս եւ ԿԱՐԿԵՆԱՆ, (անուն ազնիւ քարի): Իրր՝ Կր-Կր-ժէ, թերազրեալ 'ի Յուն. ἀνθραξ, որ նոյն է ընդ կարկեհան, եւ նշանակէ նաեւ կոյճ հրոյ, եւ 'ի մեզ իսկ՝ կոյճ՝ գործածուած է 'ի յիսնոց իրր՝ կարկեհան:

Թորմէ ԿԱՐԿԻՄ, ԿԱՐԿԵՑՈՒՑԱՆԵՄ, բազդ. մեղեմիկ եւ մեղեմի. եւ Պրս. Ընէ,

(*) ՊԱՏԱՍԽԱՆԻ, պատասխանի: Անի, յաւելուած կամ մտանիկ մըն է: Որպէս եւ 'ի բարս՝ կենդանի, սպիտակ, ընդանի, չորրորդանի, մտաւանի, լեզուանի:

ԱՆԻ, (մտանիկ) Պրս. անի. — Կր-Կր-ժէ, Խառնէ. նաեւ՝ Կր-Կր-ժէ, բառնի, շէր-ժէ:

ՈՒՆԻ, գրգռելի, աչքուելի, արշակուելի: Եւս եւ

ԵՆԻ, — սախ-ժ-ժի, եղբեր-ժի, վարդ-ժի: Լիելի եւ՝

ԱՅԻՆ, (Իրր՝ ա ի ն — ա ն ի) յ մտեալ 132

ընդ մէջ երկուց ձայնաւորաց ըստ պահանջելոյ լեզուիս: Լիելի եւ՝

Ի, — ինձոր-ի, մայր-ի, տանձ-ի, դարձոր-ի, սմարան-ի, ձմերուտ-ի, գործան-ի, աշխան-ի:

(յակինթ, ակն պատուական), որ նշանակէ նաեւ հմբ:

Յորմէ 'ի հակառակէն՝

ԿԱՐԿԱԶԵՄ (ԿՐԿԶԵՄ), ԿՐԿԶԱԶՍՅՆ:

Յորմէ

ՔՐԲԶԵՄ, — Չէ աստ թատր ծաղու, եւ ոչ վասն այնորիկ ժողովեցաք զի քրքջիցեմք (Ո՜հ. Մարտի.):

— Սքողարկեալ, զգլուխ ծածկեալ՝ քրքջին՝ ո՛վ կին զու, որ նստեալ կարկաջիցես (Ո՜հ. Եբբ.):

ՔՐԲԻՉ, — Ծաղր եւ քրքիջ ամենեցուն կայցէ: — Վազվազակի ամենեքին զքրքիջ բանան (Ո՜հ. Մարտի.):

— Միտիթարիցեմք ժպտելով, եւ ոչ զքրքիջ բանայցեմք, եւ հանապաղ 'ի ծաղր հատանիցիմք:

— Ծաղր անիցէ, քրքիջ բանայցէ (Ո՜հ. Եբբ.):

Իսկ

ԿԱԿԱԶ, ԿԱԿԱԶՈՏ, Յն. κίχως, յորմէ Պրս. 𐎧𐎡𐎴𐎠, նշ. կարսպ, եւ Յն. τὸ χυκνεῖον ἄται, նշ. կրպել զերզս կարսպի կամ կրպել իբրեւ զկարսպ:

Յորմէ 'ի հակառակէն՝

ԿՈԿՈԶ, ԿՈԿՈԶԱՐԱՆԵՄ, Իսկ

ԿԱԿԱԶ, (անուն ծաղկի): Լստ նմանաձայնութեան Պարսկերէնի, քանզի Լ՝Լ (համբ) եւ Լ՝ԼԷ (կակաչ):

• •

ՎԱՆԵՄ, Լատ. bannio, նոյն նշ.

Յորմէ 'ի հակառակէն՝

ՎԱՆԲ, — Առ որում վանս ունելոց էաք: — Ելին 'ի վերնատուն, ուր վանքն իսկ էին (Փորձ.): Եւ

ՎԱՆԱՏՈՒՐ, Յն. ζένιος, (հիւրընկալ), ասպնջական:

ՎԱՆԱԿԱՆ, — Վանականք, որ 'ի սուգ ես եւ 'ի խաչ ելեալ (Ո՜հ.):

ՕՅԵՎԱՆԲ, իբր ջե-վան, Բազդատուն եւ ստնիմ, բնակիմ եւ բանակիմ:

Յորմէ 'ի հակառակէն՝

ՎԱՏՆԵՄ, — Անդ վտանեաց զինչս իւր:

ՎԱՅՐԱՎԱՏԻՆ, իբր ընդ վայր վատնեալ: (Տես եւ բանա, վանդակ):

* •

ՊԱՊԱԶԵՄ, Յն. βαβαζω, նոյն նշ.

Յորմէ

ՊԱՊԱՆԶԻՄ, — Նշանացի խօսէր ընդ նստա, եւ կայր պապանձեալ (Ղ.՜՜. Ա. 22):

ՊԱՊԱՆԶԵՑՈՒՑԱՆԵՄ, — Իբրեւ ետես եթէ պապանձեցոյց զՍաղուկեցիսն: Եւ

ՊԱՊԱԿԻՄ, — Թացցէ զժող մաւին իւրոյ 'ի ջուր եւ զովացուցէ զեզու իմ, զի պապակիմ 'ի տապոյ աստի (Ղ.՜՜. ԺԶ. 24). յն. ὄνομα: ἐν τῷ φλογί, ταύτης:

Յորմէ

ՓԱՓԱՔԵՄ, ՓԱՓԱԿԵՄ, — Որպէս փափաղէ եղջիբու յաղբիբս ջուրց, այնպէս փափաղէ անձն իմ առ քեզ, Աստուած. ծարաւի է անձն իմ առ քեզ, Աստուած (Սաղ.՜):

— Տուտ նոցա ջուր յապառած վիմէ, եւ փափաք ծարաւոյ 'ի խիտ վիմէ (Իժ. ԺԱ. 4). յն. ἀμα, բուժիչ, դարման բժշկութեան 'ի Յոյնն մերձաւոր են ձայնքս՝ ποτιζω, (արրուցանել, տալ ջուր), եւ ποθίω (փափաքել), πότος; (արբումն) եւ πόθος (փափաք)՝ որպէս եւ πάθος (կիրք, վիշա, տագնապ), յորմէ πάτω (կրել, տանել, զգածել որ եւ է կրիւք):

Յորմէ 'ի մեզ

ՊԱՍՔԻՄ, ՊԱՍՈՒՔ, — Անտեղի է մեզ երկրորդել զառասպելան յաղագս երազոյն Փափազոյ, եւ արտաղատութեան հրոյն մանուածոյ որ 'ի Ստասնայ, եւ պատումն զհօտիւն, եւ լուսնակն (Սոր. Պարժ. քէրք. Բ. Ը.):

Սորենացոյն այս խօսքերն՝ ինչպէս յայտնի կ'երեւի, մութ են, եւ որոշ իմաստ մը տալէ շատ հեռու, աղաւաղութիւն մ'ալ կը նըշմարուի. ընդօրինակողաց անհոգութենէն կամ անմտութենէն: Փորձ

մը փորձենք՝ զէթ երկու բառերը պարզելու, բոլորովին լուսարանելու գործը թողլով ժամանակին, եւ շանկոյ աւելի հմտագունից:

Արդ բնագրին մէջ յիշուած փոփոխութիւնները պէտք չէ հասարակ անուն նկատել, այլ յատուկ անուն մարդոյ, զոր նոր Պրս. կը կարգայ՝ պոփոփոխութիւն, եւ որուն բուն ձայնը ըստ փոփոխութեան է՝ հնչման է՝ փոփոխութիւն. եւ քիչ մը ետքը յիշուած բառը՝ արտաբերութեան, կարգալու է՝ արտաբերութեան, որ նոյնպէս յատուկ անուն է (Վեջ):

Արդ այս Արտագուխտ՝ Փափաքին կիճն է, եւ Փափաք երազ մը տեսած էր, Արտագուխտին վրայով պատմուած պատմութիւնը (Յունարէն) Ազաթանգեղոսէն է: Այս կտորը Հայերէնին մէջ չգտնուելուն համար, նոյն պահար լրացոյց Հ. Գարեգին Վ. Զարգյանէլեան 'ի Մխիթարեանց:

ՊՐԱԿ, Յն. πρᾶξις, նշ. գործք, այսինքն՝ զիրք գործոց առաքելոց իսկ (եղ.) լայնարար գլուխ կամ յօդուած բանի ո՛ր եւ է գրոց:

Աւրիչ է նոյնաձայն
ՊՐԱԿ կամ ՊՈՒՐԱԿ, Պրս. պոփոխութիւն, նշ. սէզ որ բուսանի 'ի ճահիճս ՏՃ. ԲԱԿ, իսկ
ՊՐԱԿ, զրեալ եւ ԲԱՐԱԿ, Պրսկ. պոփոխութիւն, ՏՃ. պոփոխ:

ԿԱԳԻՄ, Յն. κακίζω, նշ. սատտել, յանգիմանել, Պրս. քոփոխութիւն, նշ. աղմուկ, չփոթութիւն:

ԿԱԿ, — Առեալ զնա մեկուսի Պետրոսի սկսու. կազել ընդ նմա (Մտք. ԺԶ. 22):

ԴԱՍԵՄ, Յն. τᾶσσω, τᾶττω:

ԴԱՍ, Յն. τᾶξις, τᾶμα: — Բազմացուցէ՛ք զդոսա դասս դասս... բազմեցան դասք դասք (Ղ. 1, եւ Մրկ. Թ. 2):

ԱՂԷԿԱՏ, Յն. ἰλακάτη, յորմէ եւ իլ:

ՃԱՆԱՊԱՐՀ (*), Պրս. ջէյթէր՝ նշ. լայն ճանապարհ, Պողոտոյ, արահետ, Բազդ. ուղի եւ ուղիղ:

Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՌԱՊԱՐ, իրր՝ անհարթ եւ անգնայի ճանապարհ, որ եւ

ԱՆՃԱՆԱՊԱՐՀ, Յն. ἀνοδία: — Դիմեալ ոչ ընդ անճանապարհ 'ի վար արկանելով, այլ ընդ անցեալ եւ ընդ կուռ որ յառաքինութեան անէ ճանապարհ փէլ. Եւ ԺԹ. էջ 462): — Անուղղելի բարքն ընդ անճանապարհ վարին (նոյն): — Ընդ անճանապարհս մուտրեալ, — Յանճանապարհս զարտուղեալք (նոյն):

Յորմէ

ԱՊԱՌԱՓ, յորմէ համառոտեալ, ԺԱՅՈՒ եւ ՔԱՐԱՓԱՅՈՒ: — Քարաժայռք յայտ կողմանէ ե քարաժայռք յայնտ կողմանէ (Ա. Թ. 4):

Յն. ὁδοὺς πέτρας ἐκ τοῦτου. καὶ ὁδοὺς πέτρας ἐκ τοῦτου.

Յն. ἡ ὁδὸς, նշ. ճանապարհ, իսկ ὁ ὁδὸς, նշ. սեամք, եւ Լա. semita, որ նշ. ճանապարհ, փոխի 'ի մեզ՝ ՍԵԱՄՔ, (սեռ.) սեմոց: Բազդ. դրախտ եւ որթ (ոչ, ո՛վ):

— Պարտ էր այնպիսեացն չկոխել զսեամս եկեղեցւոյ (Ուկ. Եթր.):

ԵԻ, նոյն է ընդ Արք. քէ, է, ու:

(*) Այս բառը, ինչպէս նաեւ ասոր Բունարէնն ոչ ὁδὸς: ՏՃ. Եւ, նաեւ՝ վարդապետութիւն, կրօնք, կարծիք, աղանդ, (Տես՝ Գրծ. Թ. 2, ԺԲ. 25, 26, ԺԹ. 9—23, ԻԴ. 4):

եի եիՍ, եւ 'ի հակառակէն՝

Չեի, Չեի եիՍ, եի Թէ, իբր՝ զարձակայ, վերադառնալ : — Եպիկուրեանք վախճան շառափեան զցանկութիւն սահմանեցին, եւ թէ՛ ոչ Աստուած գոյ եւ ոչ ինամակալ (Եզէկ) : — Բանայր եւ զնէր առաջի թէ պարտ էր Քրիստոսի շարչարեկ . . . եւ թէ՛ նա է Քրիստոսն Յիսուս (Գործ. Ժէ. 3) : — Գործան . . . հաստատել զանձինս հաւատացելոց . . . եւ թէ՛ բազում նեղութեամբք պարտ է մեզ մտանել յարքայութիւնն Աստուծոյ (Գործ. ԺԴ. 21) :

Յորմէ 'ի հակառակէն՝

եիեթ, — Անտի եւեթ չուտել : — Կոչեաց եւեթ 'ի գերեզմանէն (Մշնոր. Թէ. 2) : Բազդ. զարձակ եւ թարց : Տես եւ վեհ :

ՏՈՒՆ (*), Յն. δοῦλος δῶμα, նոյն նշ : Բազդ. սենեակ, գտիկան : Տուն նկատի իբր հաստատուն ինչ, կամ իբր՝ անշարժ, պինդ : — Որ շինիցէ զտուն իւր 'ի վերայ վիմի . . . եւ ոչ կործանեցաւ, քանզի 'ի վերայ վիմի հաստատակ էր . . . անկաւ տունն եւ կործանեցաւ (Մատթ. 7) :

ՏՆԱՆԿ, նշ. անկեալ 'ի տանէ, այսինքն՝ 'ի հաստատութենէ, 'ի ճոխութենէ, 'ի գոյից, խախտեալ : — Օրհնութիւն հօր հաստատէ զտուն որդւոյ, եւ անէծք մօր խախտեն 'ի հիմանէ (Աւակ.) : Իսկ ասելն «հինգ

(*) Ն. Հիկ. Բա. (տես սեղ 'ի բառն՝ սուն) ասէ, « Աս տունն » : « Այսպէս Թարգմանի միշտ 'ի Պրոտ. օրին. անունն Ἑστία (Vesta) Եստեան կոչս բրմուծի ճեթմանաց » :

Այլ Թէ զինչ վերաբերութիւն իցէ ընդ տուն եւ ընդ Եստեան կոչս : — Թաւի մեզ այս լի. նկ պատմութ. զի Յունական բառից Ἑστία իբրեւ հասարակ անուն, նոսր՝ նշանակէ՝ վառարան, եւ լայնարար՝ տուն, որպէս եւ Տճ. օճ. նշանակէ՝ եւ վառարան եւ տուն, եւ Յն. ἡ Ἑστία, նշանակէ՝ Եստեան, այսինքն՝ բրմուծի կոչս վերաբերցու. 'ի պատել անէջ ըզ՝ հուրն նուիրակուն :

տուն Սաղմոս, է թարգմ. Արար. եւ Պրո. ճայնիցս, պէջլ, Խնէ :

Յորմէ՝ (տուն) 'ի հակառակէն ԳՈՒՆ, զուն ուրեք, Բազդ հիմն եւ իմն, ինչ (ինչք, գյ.) եւ ինչ՝ (ած.) : Յորմէ

ՏՏՈՒՆ, — Ահաւատիկ ոյժ իւր ըզմիջով իւրով, եւ զօրութիւն զգորտիւ որովայնի իւրոյ : Կանգնեաց զտունն իւր իբրեւ զնոճի, ջիք իւր զմիմեամբք պատեալ (Յորմէ) :

Յորմէ (տուն) (բազդ. գնամ)

Ընժ եւ ենթ, ընդոմին, ընտանի, իբր թարգմ. Յ. οὐκοῦνός, (ծնեալ 'ի տան). ընդազրեմ, ենթազրեմ, ենթակայ : Եւ

ՏԱՆԻՄ, բազդ. երգ եւ երթամ, մերձ եւ մերժ : Յորմէ

ՏԱՏԱՆԻՄ, բազդ. ասմ եւ տարատամիմ եւ սատամիմ, թեւեմ եւ զեղեւեմ, վարիմ եւ վարանիմ :

Եւ

ԵՐԱԾԱՆԻՄ, ՍԱՍԱՆԻՄ եւ ՍԱՍԱՆՈՒԹԻՒՆ, (զաննաշարժ) : — Եղիցին . . . սասանութիւնք 'ի տեղիս տեղիս (Մատթ. ԻԴ. 7). յն. σελήνης, Յորմէ (տուն)

ՏՈՒՆԿ, ՏՆԿԵՄ, Տճ. Խէ+ժէ+ նշ. կարել ասղանեաւ, պնդել թելիլ, եւ անկել, կանգնել, կանգուն ունել. աչխ. Խէ+Ել, Տճ. Խէ+ Խո-Խե-ժէ : Յն. δῶμα, նշ. տուն, եւ δωμαῖο, շինել, կանգնել. նոյնպէս οἶκος, նշ. տուն, եւ οἰκίζω, հիմնել, կառուցանել, հաստատել : Արդ Խէ+Ել բային սահմ. ներկ. եւ անց. անկ. ժամանակները կը ձեւանան՝ Խոն անունին սեռականէն՝ Խոն. իսկ անց. կար. կ'ըլլայ ՏԱՐԱՅ,

ՕՏԱԲ, (հետի), Յն. ἕτερος, Տարմատէն, որ նոյն է ընդ՝ ար. այսինքն, արաքս, — Արատասանութիւն, արատնուաղ (յետինս), եւ վարի 'ի բարբութեան : — Տարազիր, տարազէմ, տարակայ : — Գնաց 'ի տարաշխարհ :

Յորմէ 'ի հակառակէն

SUPF, որպէս 'ի բայէն վարեմ, վարմ, եւ 'ի հակառակէն

SUPSIUF, բազդ, թեւեմ եւ դեղեւեմ. եւ

ԹԱՐԲԱՍԱՐ, անկարեւոր, չնչին, անտի, ստորին: — Այս է սկիզբն աղանդոյն Մարկիոնի, թող զայլ բազում թարմատարն (Եւն. 14):

Յորմէ (տուն, տան).

SUNԻՔ, իբր՝ տանը գրտի կամ վրայի կողմը: — Քարոզեցի 'ի վերայ տանեաց: Իսկ

SUF, Սանտ. Գր. Գործէն, Յն. ծծωαι, եւ աներեւ. δοῦναι:

Յորմէ

ՄԱՏՆ: Իսկ (Եւն. 14 էջ 298), «Յորմամ 'ի մարտոյ մարտէ 'ի Կորնէն առնուցու, զամենայն մարմնոյն իսկ վրկայէ սակաւիկ ինչ մասնն կարեալ» ընթերցիր, «Յորմամ 'ի մարմնոյ մասն մի կարիցի անուցու» եւն:

ՄԱՏՆՏՈՒ, մարնէլ: — Մասնատ. 'ի ներքուստ արտաքս առ թշնամիս անդր գտանիցին (Փ. Մ. Գ. 16):

ՄԱՏՆ ԵՒ ՏՈՒՐ ԼՆՆԻՄ, (մասնեղ): — Անձանց ազնուականութեանն մասն եւ տուր լինիմք (Ու. Մ. Մ.):

ՄԱՏՆԵՄ (*), (յեւս Գործ), Տճ. էլէ

Գր. Գ. Այս պատճառաւ է որ Յն. παραδίδωαι, մերթ մարնէլ, եւ մերթ Գործէն թարգմանուած է 'ի մեր:

— ՉՅիտուս մասնեաց կամեաց նոցա (Ղ. 14. ԻՊ. 25): — Կապեցին ՉՅիտուս եւ տարան մասնեցին Պիղատոսի (Մ. Գ. ԺԵ.): — Զանձն իւր մասնեաց վանն նորա: — ՉՅիտուս զան հարեալ ետ 'ի ձեռս զի 'ի խաչ ելանիցէ:

— Յաջմամ ետ զնա 'ի ձեռս նոցա զի 'ի խաչ ելանիցէ (Մ. Գ. ԻԷ. 26): — Ետուն 'ի ձեռս Պոնտացոյ Պիղատոսի գառուորի:

— Որ ետ զանձն վանն մարտի:

ՄԱՏՆՆԻ, Պր. Էւն. 14 էջ 298, մասն, եւ էւն. 14 էջ 298, մատանի, Յն. δακτυλο:, մասն, եւ δακτύλιος, մատանի:

Կազմութիւնը բազդ. բնասնի, կենդանի, պատասխանի:

Յորմէ (մասն)

ՄՕՏ, բազդ, ձեռն, մերձ եւ հեռի եւ առ երի, ափ, ափն եւ հուպ:

Յորմէ (մասն)

ՄԱՏԶԻՄ, այս պատճառաւ է որ, մեր

ՄԱՏՈՒՅԱՆԵՄ, բայլ թէ՛ տալ կը նշանակէ, եւ թէ՛ մերձեցուցանել, (տարբեր ինդրատութեամբ): — Մատուցին նմա պատարագս: — Մատեաւ առ նա աղախին մի:

(*) Մատնել՝ է իբր մատմը ցուցանել ըզմակեպն եւ զՊարոցեալ: Պր. Էւն. 14 էջ 298, նշ. ցուցանան, բայց Պարգմանի մասն ժշմամանց կամ մասն ժշմանոյ, Տճ. Էւն. 14 էջ 298, (մասն վկայութեան), Մատնի կոչի այն որ 'ի վեր նմէ զգրտանիս, եւ մատնութիւն է յարմարութեան զգրտանաց, Տճ. Էւն. 14 էջ 298, Էւն. 14 էջ 298, Յն. δακτυλίζω, նշ. մատնանիշ տանել, մատմը նշանակել ցուցանել. եւ մերս մարնէլ ըստ կողմութեանն նկատի իբր Պարգմանութիւն ունականիցի - սակայն 'ի կիրառութեանն նշտալ 'ի ձեռս, Տճ. Էւն. 14 էջ 298, Յն. παραδίδωαι: Եւստորէն՝ παραδίδωαι, նշ. մատնութիւն, նաեւ տուցութիւն, աւանդութիւն: — Դոզէր անցանէր զպատարագսն Աստուծոյ իսն ձեռոյ տուցութեանն (Ոսկ. Մատմ.). յե.

παραδίδωαι: Նոյն բան յԱւետարանին՝ Էւն. Գործէն: — Առէ Եւստորի 'ի Քրոնիկոնին՝ իբրեւ 'ի տուցութեանէ՛ զայս ինչ (Նն. ՅգՊ.): Իսկ (Ա. Թագ. Ի. 30), «Աղբորդի անձնամատն»: այսինքն, Էւն. 14 էջ 298, եւ յերկրոյ երկան. 'ի Յոյն բնագրին, զլուին ու մերորդ՝ վերջնայ՝ 'ի վերայ յերանց խնկարկոց: որք ունին տունը 14, ուր 'ի Հոյ. Պարգմանութեանն զոյ յաւելուած ինն այսու վերնագրով. «Այլուստ ինն գտեալ 'ի սմին երկոց» - եւ տպս կնիք բանիցն զայր զնէ, «Աւնայն յայլմէ տուցութեանէ զի այսպ'ս ունէր»: եւ այդ ոչ այլ ինչ Սուր, եւ՛ ոչ կրկնութիւն ինն վերնագրոյն, ոչ ինչ կրկնութիւն, եւ կամի տանել, «Զյուսելուածս այլուստ գտար, կամ, յաւելուածոյ 'ի գրուոր աւանդութեանէ ինքէ է:

Քիչ մ'ալ քո՛մ բային ժամանակ-
ներուն վրայ ,

ԵՏՈՒ (կար.) , ԵՏՈՒՐ , ԵՏ , ԵՏՈՒՔ ,
Արար. ԷԷՊ , նշ. ձեան , և մերձա-
ւոր է թրք. ձայնիս Է-Պ , հետի :

ԵՏՈՒՆ , Թրք. ԷԼ , (ձեան և հե-
ռաւոր) :

ՏՈՒՐ (հրմ.) , Պրս. Գո-Պ , նշ. հետի :
Այսպէս

ԹԱԹ , ԹԱԹԱԷԵՐՁ , որ նշ. մասունք
ձեռայ համանգամայն առեալ , և
լայնարար՝ նաև սոխց , ծագի 'ի Պրս.

ձայնէս Գո-Պէն , որ նշ. սալ : — Ոչ
զտին 'ի նմանէ , բայց զգագաթն և
զոտան և զթաթս ձեռացն (Գ. Թ-Ք.
Թ. 35) :

— Իսրայիլի գործարանի երե-
ւոթացեալ թաթ ձեռին աջոյ (Խ-Պ.) :

— Ոչ լինիցի կայ թաթից սոխց քոյ
(Օրէն. ԻԼ՝ 65) : — Երկօքին թաթք
սոխց նորա խորտակեալք (Ա. Թ-Ք.
Ե. 4) :

— Ի թաթից սոխց իւրոց
մինչև 'ի գլուխ իւր ոչ զոյր 'ի նմա
արատ (Բ. Թ-Ք. ԺԴ. 25) : — Խոզ
զի թաթահերձ է և որոճայ ոչ (Օրէն.) :

ԳՈՒՌՍ , Պրս. Գ-Ր , Յն. ծաբա , նոյն
նշանակութեամբ :

Ի ԳՈՒՐՍ , ԱՌ ԳՈՒՐՍ , յորմէ աշխ.
ԳՈՒՐՍ :

Դ-ԷԷՆ , Դ-ԷԷՆԷ , Թարգմ. ՏՃ. ԳԷ-
ԷԷԷ , Լա. foris , նշ. դուռն , նաև՝
արտաքոյ (Գո-Պ) :

Սակայն մեր բառը՝ առած է Լա-
տին tornare , (գաճնալ) բային ձայ-
նական նմանութիւնը , յորմէ է նա-
և մեր բայը

ԳՈՒՆԱՄ , և այս երկու բառից
(զուռն և գաճնամ) իրարու հետ
ուսեթեամբ կը մեկնուի , որովհետև՝

Գո-Պ է Է Գո-Պնայ : — Որպէս գուրք
զի չրջին 'ի ծղիւնոջ , նոյնպէս և
կատ 'ի մահիծս իւր (Ա-Պ. ԻԶ. 14) :

Արեւելեան բացարձակիւն է ,
Գո-Պ է Գո-Պնայ , Գ-Պնայ է Գ-Պնայ ,
փոխանակ ըսելու , Գո-Պ է Գո-Պնայ ,
Գ-Պնայ է Գ-Պնայ : — Եթէ մեռանիցի

(այր կնոջ արձակելոյ) , մի՛ կարա-
ցէ այն առաջին . . . դաճնալ առ-
նուլ զնա իւր կնութեան՝ յետ պրզ-
ծելոյն նորա (Օրէն. ԻԴ. 4) : — Եթէ

արձակեցէ այր զկին իւր , և զը
նասցէ 'ի նմանէ , և լինիցի առն
այլում , ԷԷԷ Գո-Պնայ Գո-Պնայ 'ի

նոյն , ԷԷԷ Գո-Պնայ պրզելով պրզիցի
կինն այն : Յոյնն և Եբր. ունին ,
« ԸԷԷԷ Գո-Պնայ Գո-Պնայ՝ ԷԷԷԷԷ ,
ԷԷԷ Գո-Պնայ , և այլն :

Յորմէ
ԳՈՒՆԱՆԱՄ , ԳՈՒՆԱՏՈՒՅԱՆԵՄ ,
ԳՈՒՆ , Գո-Պնայ և Գո-Պնայ բա-
ռից փերաբերութիւնն ալ այսպէս կը
մեկնուի : Սովորական բացարձակ-
ութիւն մը կայ որ կը զործածուի , Գ-Պ-
նայ Գո-Պնայ է , փոխանակ ըսելու ,
Գ-Պնայ Գո-Պնայ է , ՏՃ. Գո-Պնայ Գ-Պնայ-
նայ է Գո-Պնայ — Գո-Պնայ Գ-Պնայ է Գո-Պնայ Գո-Պնայ ,
և Գ-Պնայ Գո-Պնայ Գո-Պնայ է Գո-Պնայ Գո-Պնայ
Գո-Պնայ : Գո-Պնայն Գ-Պնայն Գ-Պնայն է Գո-Պնայն

— Զիտ՞րզ դարձար ինձ 'ի գառ-
նութիւն որթիզ (կտմ այգիդ) օտա-
րացեալ : Գինուոյ 'ի քաղախ դաճնա-
լը՝ գաճնանալ է , մինչդեռ Գո-Պնայն Գո-Պնայն
զինուոյ վրայ զրուցելով ըսել կու-
զենք , ազնիւ , ընտիր , (տե՛ս ա-
նոյն) , և մեր իսկ Գո-Պնայն Գո-Պնայն
կինն Գո-Պնայն բաճն է որ կը նշ. զինի :

Թրք. Գո-Պ , նշ. նեզ , Գո-Պնայն ,
(սրանեղիլ , նեղանալ , իրր՝ Գո-Պնայն-
Գո-Պնայն , սրտոզիլ , սրտագոզիլ) , է գառ-
նանալ , և Գո-Պնայն է գաճնացու-
ցանել : Կայ նաև Գ-Պնայն , իրր ՏՃ.
ԷԷԷԷԷ , այսինքն՝ սրտոզիլ , յանդի-
մանել : — Գաճնացալ 'ի նոսա Մոփ-
սէս (Թ-Պնայ) : — Բարկացուցին զիս
օտարուռովք , և զարշիլեօք իւր-
եանց գաճնացուցին զիս (Օրէն. ԼԲ.
36) : — Արք , սիրեցէք զկանայս
(ձեր) , և մի՛ գաճնացուցանէք ըզ-
նոսա (Կո-Պնայ . Գ. 19) : Յն. քαίνεθε προς αυτάς : — (Մի՛ Գո-Պնայն-
Գ-Պնայն) : (Կանայք Եսաւայ)

դառնացող ցանկին զիտանակ եւ զՌե-
բեկայ (Մնք. ԻԶ. 35) : Զանև+ էք
էլ արացնէին : Են. πικρεω, πικρεομαι.
Դառնանուլ, բրբռնել 'ի բարկանելան,
եւ δξνομαι, παροξνομαι. որ նշ. բառ
վերնոյն, սակայն արմատն է՝ οξνξ
եւ οξος, բարկ եւ արցան, որով կը
միանան դառնանող եւ բարկանալ,
դառնացող ցանկ եւ բարկացող ցա-
նկ : — Դառնացողիչք էք աստ-
ուածակողմանն. վարսուռն էք բար-
կացնէք : Տե՛ս լեզի եւ քացախ :

Դուռն, նկատի իբր շարժական
ինչ, եւ որ չմարթի հաստատուն եւ
անշարժ կալ, իբր զի չըջի 'ի ձղերն-
ւոջ, (տես 'ի վերոյ) :

Երբէ 'ի հակառակէն՝

ՏՈՒՆ, իբր՝ կապող, պինդ եւ ան-
շարժ, կաշկանդիչ : — Տոռունք մե-
ղաց պատեցան զինեւ (Սաղ.՝) :

Բաղդ. սալ եւ սալ, կառք եւ
կառուցանեմ :

ԴԱՐՁԵԱՒ, իբր մակրայ նշ. վերա-
տին, իսկ իբրեւ անց. ընդ. դառ-
նեմ բային, աշխ. դառնուլ : — Եւ
դարձեալ 'ի կինն կողմն ասէ ցՊետ-
րոս : (Դէպ 'ի կնկանք դառնալով) :

Երբէ 'ի հակառակէն՝

ԹԱՐՑ, (առնոց) : Բաղդ. անցանել
եւ թանց, եւ թէ եւ եւեթ, եւ

ԱՊԱԹԱՐՑ, 'ի ձայնէս դառնալ կամ
դարձեալ, եւ իբր թարգմանութիւն
Թունականիս ἀποστροφος :

ԽՈՐՏԱԿԵՄ, Պրս. Խէրդ, Խէր-
դէ, Տճ. Խարդ, նշ. բեկոր, փրշ-
րանք, մնացորդ : Մերը յաւելուա-
ծով մին է, որպէս՝ նշան—նշանակ,
խառն—խառնակ, երամ—երամակ :

ԹԱՐԳՄԱՆ, Արաբ. Բէրճեման :
ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ, Երբ. Բարդում :
ԹԱՐԳՄԱՆԵՄ, Արաբ. Բէրճեմէ :

ՃԵՊԵՄ, — Եթէ արձաթ փոխ
տայցես կորոր քում, մի՛ ձեպկացես
դնա (Եւ. ԻԲ. 25) :

ՃԵՊՈՎ, ՀԱՊՃԵՊ, ԽՈՒՃԱՊ, ԱՃԱ-
ՊԱՐԵՄ, Պրս. Ըբէ-տ՝ նշ. շոյա, Ե-
րագ, եւ Թաթարերէն՝ շոթաթ, ար-
շաւել, եւ շոթուան, արշաւող, վա-
ղող, Թրք. շոթէ :

ԵՐԱԿ, Պրս. բէկ, Արաբ. բրբ. իսկ
(Ենչիկ 128), « Ի բարիք երակէն
նորա բարեք որդին եղիւ, եւ 'ի
չար մարտն նորա չարն ». Թաթի ուղ-
ղիլի « Ի չար մարտն » :

ՄԱՅՈՒ, Այս խօսքը բաղդասէ յե-
տագայ հաստուածներուն հետ :

— Որ ինչ մարախառն էր 'ի նմա-
նէ . . . զայն եթող, եւ յայնմ մարտ
են չարիք մարդկան (Ենչիկ 21) : —
Աստուած ընտրեաց զբարին 'ի մի
թեր, եւ զչարն մարախառն 'ի միւս
կողմն, ուստի ջանայ մարախառնն
զյստակն պղտորել (Մնք 27) : — Այլ
ասնն, թէ զյստակն 'ի մի կողմն
ընտրեաց՝ ուստի զարարածն արար,
եւ զմարախառնն եթող (Մնք 30) :

ՏԱՍՆ, Լատ. decem, Պրս. Դեհ,
Են. δέκα, Սանսք. եւ Զէնա՝ դասան :
ՄԵՏԱՍԱՆ, Սանսք. Է+դասան :
ԵՐԿՈՏԱՍԱՆ, Սանսք. Դ+դասան :
ԵՐԵՔՏԱՍԱՆ, Սանսք. Է+քոթասան :
ԶՈՐԵՔՏԱՍԱՆ, Սանսք. Է+քոթասան :
ՀԻՆԳ (*), Լատ. quinque, Պրսկ.
բէնճ, (հինգ), եւ բէնչէ՝ (թաթ ձե-
պին), եւ Են. πέντε (հինգ), եւ Պրս.
բէնճարեհ (յիսուն), եւ Թրք. էւլէ (յի-
սուն), բայց թարգմանի՝ ունու յե-
ռին. Պրս. Զէնչ, նշանակէ,
ՃԱՆԿ :

(*) Հէրգը՝ արմատ կարծուած է հեռանին :
եւ անոր Հ զիբը՝ ասոր Թ ի փոխուած : (Հա-
մեմատ. Գերակ. Պոր. Հոմ. Բ. էջ 242) :

ՏԱՍԱՆՈՐԻՍ ՏԱՄ, — Տամ տասանորդս յամենայն ստացուածոց իմոց (Ղուկ. Ժ. 12) : Թրք. *Յնթուլէ Էէր-ճէ*, Յն. *ἀποδεκτῶν* :

* *

ՉՕՐ, (զյ.), ՉՕՐՈՒԹԻՒՆ, և
ՀՉՕՐ, — Տէր հօր զօրութեամբ : Բառից կազմութիւնը բաղդ. հրպարտ, հլու, հնազանդ : Եւ
ՉՕՐԱՎԱՐ, Պրս. *չըր նշ. ոյթ*, կարողութիւն, զօրութիւն :
ՉՕՐԱՒՈՐ, Պրս. *չըր-ճէր* :

* *

ԱՒԵՏԱՐԱՆ, բուն բառը աւեր, և յաւելուածով (արան) կազմաւորեալ : Ինչպէս որ տեսնք գեղեցիկը գեղեցիկաւ բացատրելու օրէնք մը կըր աղանի և այլն բառից ծագման վրայ խօսեցանք, այնպէս ալ հոս պիտի տեսնենք՝ նախնի ժողովուրդներէ՝ նուիրական և աստուածային համարուած անուններու փոխառութիւն մը, մեր ճշմարիտ և աստուածային սրբութիւնները բացատրելու :

Այս կարգէն է՝ Աւերաբան բառը : Հնդկաց սրբազան մատենին անունն է՝ Էթա, այս է մեր բառին արմատը : Աւետարան իբրև հիմնքրիտոնէական հաւատոյ, ձայնաւորի մը փոփոխութեամբ՝ կ'ըլլայ ԱՒԱՏ, որ և

ՀԱՒԱՏ, ԱՒԱՏԱՄ, որ և

ՀԱՒԱՏԱՄ, Հաւատքը՝ իբրև «Յուսացելոց իրաց հաստատութիւն» (Եբէր. ԺԱ. 1) : Հաւատացելոյն տկարութիւնը կը վանէ, և զնա կը զօրացնէ : քանզի նորա ուրք հաւատացին, « Հաւատովք պարտեցին զթաղաւորութիւնս... խցին զրեւանս առիւծուց, շիջուցին զզօրութիւն հրոյ, ապրեցան 'ի բերանոյ սրոյ, զօրացան 'ի տկարութենէ, և զին զօրաւորք 'ի պատերազմի (Անք

33—34) : Ուստի երբ մէկէ մը հաւատքը պակսի, բնական է որ անոր արդիւնքն ալ պակսի, այսինքն՝ ոյթն ու պնդութիւնը, և տիրէ՝

ՎՀԱՏՈՒԹԻՒՆ, որ է արդիւնք անհաւատութեան : Հաւատ և վհատ, աւհատ, հաւատ :

Յորմէ համառօտեալ՝

ՎԱՏ, թող, տկար, վհատեալ :

Երթ առ մըջիւնն, ով վատ :

ՎԱՏԵՄ, — Իբրև ծերացաւ Բասակ, և վատեցին աչք նորա 'ի տեսանելոյ (Մննթ. Իէ. 1) : Եւ

ՎՏԵՏ, — Ուր հաւատք են, անց զօրութիւն է, ուր անհաւատութիւն, զանդրտանք (Սէբէր.) :

ՎՏՏԵՄ : Ուրիշ է

ՎԱՏ, Պրս. *դէթ*, նոյն նշ. այսինքն՝ չար, յոռի, անպիտան :

ՎԱՏԹԱՐ, Պրս. *դէթ-Էէր*, Պարսիկ մասնիկն ալ մէկտեղ թարգմանուած է, և ուրիշ մասնիկ մըն ալ առնելով ձեւացած է՝

ՎԱՏԹԱՐԱԳՈՅՆ, — Չինչ վատ թարագոյն քան զօձ... կայցէ (Եւէ.) :

Վատ-թար, Բար մասնիկ է Պարսկերէն, Էէր, դէթ-Էէր. այդ մասնիկը Յոյնն ալ ունի, τερ, օրին. σοφός : Իմաստուն, σοφώτερος : Իմաստնադոյն :

ՎԱՏԹԱՐԱՆԱՄ, Հնդկաց սրբազան գրքէն ետքը կուգայ Չրագաշտական օրինաց նուիրական գիրքը, Չէնթ-ճէթա, որ թարգմանի կենդանի բան, բան կենաց :

ՀԱՒԱՏԻ, աւ և ս տ

հ' աւ և ս տ ի

— Ոչ իրք հաւատաբք պտտմին 'ի նոցանէ, այլ առապելք կարկատունք (Եւէկէ) :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՉԱՒԵՏ,

ՉԱՒԵՏԱՐԱՐ, բաղդ. կտակ, կատակե քատակ, օրէն և օրինակ և զօրէն, դէմք և զիմակ, պիտակ և պիտակ, Աստուած և հաստուած, աէր և զեր :

Չրադաշարի գիրքը կոչի նաև «Է-
 Բ» կամ «Է-Բ», յորմէ է 'ի մեզ՝
 ՎՍՏԱՀ (*), — Վաստհ եւ յանձն
 քո առաջնորդ լինել կուրաց : եւ 'ի
 զիցարանական անուանէս՝ Յն. ԲՅՏԱ,
 զիցո՛նի հրոյ, (առ Հատկայեցիս),
 յորմէ ա՛ ՅՏԱՅ, հատեանք, հատեան
 անուանեալ կուանք, նուիրեալք 'ի
 սրաշածն Նատեայ, ուխտեալք 'ի
 մշանջնեաւոր կուսութիւն. իսկ ուխ-
 տադրուծքն թաղէին կենդանւոյն :
 Յորմէ՝

ՀԵՍԵՄ, — Հետոյցէք բանի Տեսան
 Աստուծոյ ձերոյ : — Հետեալ կա-
 յիք 'ի տեսանալողմանն :

ՇՈՒՎԱՅ, Արար. «ո» ք նոյն նշ. :

ՔՈՒՐՄ, Յն. քουρτες, նշ. քուրմ
 կիւրեղեայ զից : Երբ. «է» ք է՛, նշ.
 քուրմք, եւ Արար. «ո» ք է՛, նշ. իշ-
 խանք, պեաք, զիսաւորք : Բաղդ.
 երէց : Դիտելի է՝ «ո» ք է՛ եւ կո» ք է՛
 ձայնից մերձաւորութիւնք :

ՈՍՊՆ, Յն. ὄσπιον, հանրական
 անուն ընդեզինաց կամ բանջարե-
 ղինաց :

ԳԱՆ (**), բառ Յն. γάννα (եղէգն),
 'ի մեզ հարուած գաւազանի կամ

(*) Որպէս մէ ք» ք կամ «Է-Բ», զեր 'ի վե-
 րոյ բան գան, լծ. եւ Պրս. «է» ք է՛, տանհ,
 յանգուզն, եւ սերպէսմ (Ն. 2 յի. Բու.) :

(**) γάννα, որ նշ. եղէգն, սանձանուած է
 նշանակել 'ի մեզ՝ «ո» ք է՛, ձէ՛ եւ այլն. իսկ
 Յն. ἔλεγγος որ նշ. «ո» ք է՛ եւ այլն, սանձան-
 ուած է նշանակել 'ի մեզ՝ «է» ք է՛. այսպէս Յն.
 παιδία, որ նշ. եր» ք է՛, եր» ք է՛, «ո» ք է՛,
 սանձանուած է 'ի մեզ նշանակել՝ «ո» ք է՛, եւ
 Պրս. հէր» ք է՛, որ նշ. «ո» ք է՛, սանձանուած
 է նշանակել 'ի մեզ՝ եր» ք է՛ :

(Տես՝ եղէգն, խրատ, վայտ :

ձեծ, եւս եւ գաւազան, խարազան :

— 'ի գանէ կամ 'ի որոյ երկնչիցի
 (Եղնչի) : — Տարկինտս եզիտ կա-
 պանս, գանս, կոճեղս, բանտս (Ես.
 Քր.) : — Հայր իմ խրատէր զձեզ
 գանիւք (Գ. Թ» ք է՛. ԺԲ. 14) : յն.
 «է» ք է՛ : — Հրամայեաց հաղարպետն
 «է» ք է՛ գանիւ հարցանել գնա (Գորք.
 ԻԲ. 24) : յն. «է» ք է՛ :

ԳԱՆ ՀԱՐԿԱՆԵՄ, թարգմանութիւն
 ձայնիցս, լը» ք է՛ «է» ք է՛ լը» ք է՛, «ո»
 ք է՛ «ո» ք է՛, թուրքն առէ, «ն» ք է՛ լը»
 ք է՛, (երդունն ընդել), եւ Պարսկն
 առէ, «է» ք է՛ «ն» ք է՛, մինք ալ կ'ը-
 սանք :

ԵՐՊՈՒՄՆ ՈՒՏԵՄ, ԵՐԳՄՆԱԿԵՐ,
 ԵՐԳՄՆԱԽՈՐ, զի Պրս. «ն» ք է՛ նշ.
 ուանել : իսկ թրք. «ո» ք է՛ «է» ք է՛
 'ի մեզ ապ' :

ԳԱՆ ԸՄՊԵՄ, զի թրք. «ո» ք է՛, նշ.
 ցուպ, գաւազան, բիր :

Յորմէ (գան)
 ԳԱՆ : Այս եւ հետեւեալ բառերը
 չափու վերաբերեալ անուաներ են,
 Յունականին ազդեցութենէն :

Յն. γάννα, նշ. եղէգն, նոյնպէս
 եւ γάλαχος, նշ. եղէգն, սակայն այս
 վերջինը կը նշանակէ նաև կանգուն,
 (որոշեալ չափի մը անուն է) :

ԳԱՆԻ՝, — Քանի՛ զեղեցկացան
 ստինք քո . . . քանի՛ զեղեցկացան
 ստինք քո 'ի գինւոյ (Երք. Գ. 10).
 ամենայն տապգիրք՝ «ն» ք է՛ : — Քա-
 նի՛ զեղեցկացան գնացք քո (Անտ).
 Տպ. «ն» ք է՛ :

ԱՅՍՔԱՆԻ, — Այսքանի՛ ամբ են զի
 ծառայեմ քեզ (Ղկ.). Տպ. «ո» ք է՛ :
 ԳԱՆԻՑՍ, ԳԱՆԻԾՆ, ԳԱՆԱԿ,
 իսկ բարդեալք՝

ԱՅՍՔԱՆ, ԱՅՍԶԱՓ, եւ այլն :
 ՆՈՏԵԶԱՓ, նման են թուրքապա-
 նին, «ո» ք է՛ «ո» ք է՛, լը» ք է՛ «ն» ք է՛,
 եւ

ԳԻՆ, չափ արժողութեան, արժէք :
 ԳԻՆ ԱՐԿԱՆԵՄ, — Եւ առին . . .
 զզինս վաճառելոյն զոր արկին

(Մ-տԻ.) : — Արկցէ նմա գինս քա-
հանայն . . . եւ որպէս, զբարդ արկ-
ցէ նմա գինս քահանայն, այն կաց-
ցէ (Գե-տ. ԻԷ. 12) : Թարգմ. Թրք.
դահ + եւ + :

Տես եւ գին հատանեմ :

Գան, (եղէզն) նկատի իբր ճախ-
նային բոյս, զի բուսանի 'ի ճահիճս,
'ի ջրարբի վայրս :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԳԱՆԿ, ԳԱՆՎ, իբր ցամաքեալ եւ
թօթախեալ 'ի մտոյ (պլուխ մարդոյ) :
ԽԱԱՄ, ցամաքեալ (դանկ կեն-
դանեաց), 'ի Յն. χάλμας (եղէզն) :

— Եղև խալամ իշոյ յիսուն սկեզ
արծաթոյ (Դ. Թ-գ. Զ. 25) : — Զոր
օրինակ խալամ մի պարտիզի առ
ակնհարէ կանգնեալ, նոյնպէս եւ
զիքն նոցա (Թ-գ. Երեմ.) : Բազդ-
կաղամար, կաղամարս եւ կմախք :
Կրեալ եւ կստոյն :

ԿԱՆՈՆ, (այս բառը Հին Կտակա-
րանին մէջ զործածուած չկայ) :
գրեալ եւ կանոյն :

ԳԱՆՈՐ . . . քանոյն, չափու վե-
րաբերեալ բառեր են, ծագեալ 'ի
Յն. χάννα (եղէզն) է

ԿԱՆԳՈՒՆ, (արշըն), իսկ առ, որ-
պէս 'ի բառքս՝ թռչուն, զեռուն,
խօսուն :

ԿԱՆԳՈՒՆ ԿԱՄ, նոյն է ընդ

ԿԱՆԳՆԻՄ, յորմէ 'ի հակառակէն՝

ԱՆԿՈՒՄՆ, — Կանգեաց Տէր զբանն
իւր զոր խօսեցաւ (Բ. Մ-գ. Զ. 10) :
ԱՆԿԱՆԻՄ, ԱՆԿԵԱԼ ԿԱՄ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԸՆԿԵՆՈՒՄ, ԸՆԿՁԵՄ, յորոց

ՆԿՈՒՆ, առ մասնիկ է՝ որպէս
կանգուն, սողուն, թռչուն : Իսկ

ԸՆԿԻՁԵՄ, — Տեսեալ իշոյն զճրեչ-
տակ Աստուծոյ զի կայր նմա ընկի-
ճեալ 'ի ճանապարհին (Թ-գ. ԻԲ. 23.) :
Յն. ԸՄԻԻԷԷ Կ-ԳԵ-Լ : Պրս. Էնկիչ, նշ.
գրգիւ, հրապուրանք, բանասրկու-
թիւն : Կայ եւ

ԳԱՆՈՒՆ, — Մատեաւ առ քա-

նուն զանոյցին որ էր ընդ անարն
Հողախեանեաց, եւ եհան զգաշոյնն
յաղգրէէ նորա, եւ կալաւ զճերաց
նորա . . . եւ եհար 'ի պարանոցի նա-
րա երկիցս, եւ հատեալ կարծ ըզ-
զալս նորա (Յ-տԻ. ԺԳ. 6) : Յն.
προτελαθουσα τῶ κανόνι τῆς κλίσης, եւ-
այն : Յուն. բառը նշ. սրեանկ մահ-
ճակալի :

Յորմէ (անկանիմ)

ՅԱՆՎ, — Մինչեւ յանդ մի՝ դա-
դարեացն յիշել զՏէր (Ե-գ. ԿԲ. 7) :
Յն. միὰ τέλους :

ՅԱՆԳԻՄ, յորմէ
ՀԱՆԳՁԻՄ, ՀԱՆԳԻՍ, ՀԱՆԳՈՅՑ,
Ը-տ ԿԻԼԻՆ Զ-Լ-Լ-Լ-Լ-Լ-Լ, յորմէ
ՅԱՆԿՈՒՑԱՆԵՄ, ՅԱՆԳՈՒՑԱՆԵՄ,
ՅԱՆԿՈՒՑՈՂ, ՅԱՆԳՁԻՄ, ՅԱՆԿՁԻՄ,
ՅԱՆԿԱՌԳ :

ՅԱՆԿ, (մկ),
ՅԱՆՎ, (մկ) : իբր՝ ցյանդ, ցվախ-
ճան, 'ի սպառ : Տես եւ՝ յ-ն-գ :

— Մինչեւ ցանդ (կամ ցյանդ) մի՝
դադարեացն յիշել զտէր (Ե-գ.) :
Կազմութիւնն է ըստ օրին. բառիցս
ՅԱՅՎ, 'ի բառէս՝ յ-գ, որ նշ. ցմի-
ջոց ժամանակի որ տեւէ յերկրոյէ
մինչեւ ցառաւօտ, եւ

ՅԵՐԵԿ, որ տեւէ յառաւօտէ մին-
չեւ ցերեկոյ :

ԱՂ է՝ ցանկ (գյ.) տես՝ առ :

ԱՂ է

ԱՆԿԱՆԻՄ, (ընդ նախորոյ), Յն.
ἐγγύστατοι, ἐγγύτω, առնուլ 'ի կին, վե-
նել ընդ կնոջ : եւ ἐγγύστατος, նշ.
մերձաւորել, այսինքն՝ սեպհակա-
նել զուրուք ինչս կամ զկին :

— Եկն պատանի մի եւ անկա-
ընդ նմա (Դ-առ.) : — Ընդ քեռն ան-
կանէր, եւ լուսին ծնանէր (Ե-ձԷԷ) :

Յորմէ

ՅԱՆԿԱՆԱՄ, կամ 'ի բայէս՝ ան-
ցանեմ, իբր զի ցանկութիւնն է
վաղանցիկ եւ խարուսրիկ : — Աշ-
խարհս անցանէ եւ ցանկութիւնն նա-
րա (Ա. Թ-ձ. Բ. 17) :

ՅԱՆԿԱՄ, յորմէ առեայ՝
ՅԱՆԿՈՒԹԻԻՆ, — Ճանկաւթիւնն
անցանէ, եւ որդն ոչ մեռանի (ԺՊԳ. 1):

Յորմէ 'ի հակառակէն՝

ՅԱԿԱՆԻՄ, ՅԱԿԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ,
Բաղդ. տարիամ, տարիմ եւ տա-
ռապիմ, աննչամ եւ տանջիմ, ջեռ-
նու. եւ ջերանիմ, շուայտիմ եւ
տուայտիմ եւ վշտանամ, պաղշտտիմ
եւ պժգամ: Յորմէ

ՅԱԿՆ, — Ճառաք եւ ցակամքք
հն կեանք նոցա (Ուկ. Ե. 1): Եւ

ԱՆՉԿԱՄ, նոյն ընդ ց ա ն կ ամ:
3 1 2 4

ԱՆՉԿԱՑՈՒՄՆ, ԱՆՉՈՒԿ, (զյ.):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՆՉԿԱՆԱՄ, ԱՆՉԿՈՒԹԻՆ, — Նե-
ղութիւնն եւ անձկութիւնն 'ի վերայ
ամենայնի:

ԱՆՉՈՒԿ (ած.), — Անձուկ է դուռն
եւ նեղ ճանապարհն (Մտր. 1):

Բաղդ. ընդ վերնոյն: — Անձուկ
է ինձ յամենայն կողմանց (Մեթեբ.
Ե.). յս. πέντα μοι πάντοθεν, այս խօս-
քք արիչ երկու տեղ թարգմանուած
է՝ — Տաղնայ է ինձ յամենայն կող-
մանց (Բ. Թագ. Ի. 14): — Վտանց
է ինձ յամենայն կողմանց (Դան.
Ժ. 22): Եւ

ԱՆՉԱԻ, իբր նեղ տեղի:

ՔԱՐԱՆՉԱԻ, իսկ

ԱՆՉԱՆԻ, — Տո՛ւր ինձ բաժին որ
անկանի յընչիցդ (Ղուկ. 1). յս. δόγμα
τό επιβαλλον μέρος τῆς οὐσίας

Իբր թարգմ. Թրք. Ժորճիկէնթեմն՝
դանթ րեշեմ քայք վեր:

ԱՆԿ Է, ՉԷ ԱՆԿ, աչի. եւ Թրք.
(+եղէ) Էնթայ, (+եղէ) Էնթար, (սանս)
րեշեմ, (սանս) րեշեղ:

Յորմէ

ԱՆԿՈՒ, ԱՆԿԱՆՈՐ,

Դարձեայ՝ սիլ է

ԱՆԿԱՆԵՄ, Պրս. Էնկէնթեմն, (հրմ.)
Էնկէնթ, (պատճառել, հարիւր, յերե-
ւան՝ 'ի յայտ անել, եւ ձայր 'ի բա-
սէս՝ Էնկէնթ որ նշ. գործի, եւ յատ-

կարար՝ գործի ինչ ստայնանկաց:

— Ստայն յորում անձաւարար
անկաւ միաւորութեանն պատմու-
ճանն Պրս. Էնկէնթ): Յորմէ

ԱՆԿՈՒԱՆՈՑ, Պրս. Էնկէնթ, նոյն
նշանակութեամբ: Յորմէ

ՉԱՆԿՈՒԱՆ, ՉԱՆԿԱՆԵՄ,
Վերգ, Լա. virga, (գաւաղան,
խարաղան, գան):

Ուրիչ է

ԳՐԻԻ, Պրս. Էրէ, նոյն նշան:
Յորմէ 'ի հակառակէն՝

ԽՈՒԻ, բաղդ. ճնտ. եւ ձգտ,
կարկուտ եւ կրկուտ, յորմէ

ԳՐՈՒԱՆ, ԳՐՈՒԻՃ, Պրս. Էրէ (գրիւ)
եւ Էրէ, (գրուիճ, ժանդ, թրթուր
երեւիլ եւ այլն): Յորմէ

ԿՈՒԻ, ԿՈՒՈՒՄ, եւ
ԽՈՒՎ, ԽՈՒՎԵՄ, ԽՈՒՎԵՑՈՒՑԱՄ

ՆԵՄ, այսպէս եւ

ԱՐԿՆ, Յն. ἄρκος, ἄρκως, նոյն նշ.
Յորմէ

ԱՐԿՆԸՆԿԷՑ, յորմէ 'ի հակառակէն
ԱՐԿՈՒ, բաղդ. վիրգ եւ գրիւ:

— Որ սերմանէ արդուս վեց, ժա-
ղովեցէ գրիւս կրիւ:

Յորմէ (արգն)

ԳԵՂԱՐԿՆ, նկատեալ իբր՝ պատե-
րազմական գործի, բարցեայ Պարս-
կականաւս՝ քեւն՝ որ նշ. մեծ կամ
ստուար: Յորմէ է նաեւ՝

ԳԵՐԱՆ, (ամենայն որ ինչ է մեծ է՝
բաւ քանակութեան): Բա. Գեորգ
Պարս. — Հան նախ զգերանց յա-

կանէ քումմէ, եւ այսպէս հայեւիք
հանել զչիւղն յականէ կարօք քո: :
հանից զչիւղդ յականէ քումմէ, եւ
անաւաղիկ 'ի քում ականդ գերան
կայ Մտր. 1):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԳԵՐԱՆԳԻ, (նկատեալ իբր գործի
'ի խաղաղութեան): — Կտորեցէ՛ք
գիտիս ձեր 'ի սուսերս, եւ զգե-
րանդիս ձեր 'ի գեղարգուես (Յովհ.
Գ. 10): Բաղդ. գրիւ եւ կրիւ:

ՔԱՂԻՐԹ, բաղդ. մկունց եւ մկան,

տէգ եւ տիկ, վիրաց եւ գրիւ, սուր
եւ սրուակ: Այսպէս եւ

ԿԱՊԻՃ, Յն. χάβος, չափ ինչ ար-
մրտեաց: (Բառ Երրայեցի):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԿԱՊԱՐՃ, բազդ. արզն եւ արզու,
գրիւ եւ կռիւ:

Յորմէ 'ի հակառակէն՝

ԿԱՊԵՐՏ, բազդ. գրիւ եւ խաբե,
կարկուտ եւ կրկուտ, ծնօտ եւ ծը-
ղօտ, երիզ եւ երես:

Յորմէ (վիրաց, տե'ս 'ի վերայ),

ՎԷՐ, (տեւ.) վիրի, յորմէ

ՎԻՐԱՄ, ՎԱՐՍԱՎԻՐԱՅ, — Եւ

ննջեցոց զնա (զՍամիտան) 'ի մէջ
ծնոցայ իւրոց, եւ կոչեաց վարսու-
վիրայ (Դար. ԺԶ. 19). յն. ἐκάλει
ἀνδρα, նոյնպէս եւ Երր. իսկ Լա-
tonsor: Սակայն կայ նաեւ Յու-
նարէն ձեռագիր օրինակ, որ կ'ըսէ՝
τὸν χουρέα (վարսավիրայ):

ՈԱՀՎԻՐԱՅ, իսկ Պրս. ուհւմէր.
նչ. առաջնորդ ճանապարհի, ուղե-
ցոց, Արար. հոհոհ, նչ. սափրիչ,
բայց թարգմանի՝ հոհոհ ընող, է-
րոհ բոցող: Յարեւելս սափրիչներն
են՝ հոհոհ ընող եւ ուհոյ բոցող
եւ բռնիչ: Արդ 'ի մեզ՝

ԱՅԵԼ ԶԷՆՐԱ, կը նշանակէ՝ ձէնէլ,
հոհոհ բոցող ընող, յորմէ է՝

ԱՅԵԼԻ, որք ըստ երեւութին՝ ա-
ծեմ (բերեմ) բայն է, բայց տարբեր
բառ է, այսինքն՝ Պարսկի է, ուն-
դե, ուդե, ունդե, նչ. վէտս առ-
նել, կտել սաղամբ, իրր՝ ունդե ու-
նել կամ ունդե ընող: Բազդ. վի-
րայ եւ վէրք, զմեկին կամ զմեկին
եւ զմեկել: Իսկ

ԱՅԵՄ, այսինքն՝ բերել, առաջ-
նորդել, է Յն. օչո, նոյն նչ. որուն
(հրամ.) կըլայ օչո, որ է մերս՝

ԱՂԵ, (միջ.). որուն ուրիշ բա-
ռով կ'ըսենք՝ բեր, Յն. բիբ, (տե'ս
բերեմ): — Աղէ առա՛ բան ինչ 'ի
տէր, եւ վարձանեաց (Յ-բ. Բ. 9):
Նոյն է եւ Լա. age (միջ.),

ԱՅ, — ԱՅ, առա՛ բան մի 'ի տէր
քո եւ վարձանեաց, Այսպէս թարգ-
մանուած է (Ուկ. Փիլիպ. Բ. էջ 439),
եւ առաջնորդելու մտքով գործա-
ծուած «Տէր միայն ամէր զնոս»,
եւ ոչ գոյր ընդ նոս (Երր. ընդ
նմա, այսինքն՝ ընդ Տիաան) Առա-
ուած օտար» (Օրհն.):

Յորմէ

ԱՐԱՅԵՄ, Յն. βορέηω, իսկ Եւնիչ.
«Ոչ երբէք 'ի մարդիանէ երեւոյ պայն
եթէ ու էրեւ ուրեւ ինչ», ընթերցիր
ըստ ակնարկութեան Նոր. Բիւզ.
«Առ երես արածիցէ», միայն զներ-
գործականն՝ «բռնէնէ՛» փոխեալ ըստ
իս 'ի կրուստականն:

Յորմէ 'ի հակառակէն՝

ԶԱՌԱՅՆԱՅԻՄ, մոլորիլ, ոչ բար-
ւոք վարիլ, ոչ բարւոք առաջնորդիլ:

Յորմէ (ածեմ)

ՅԱՅԵՄ, ՅԱՅԵՑՈՒՅԱՆԵՄ, ՏԱՐԱ-
ՅԵՄ, ՏԱՐԱՅԱՆԵՄ, այս բայը՝ հաղ-
նելու, կապելու, զնելու նշանա-
կութեամբ ալ կը գործածուի, «Դո-
տի ամեալ պաշտեա՛ զիտ»: «Եղիցի
նմա... որպէս դատի զի ամի նա-
նապաղ ընդ մէջ»: «Ոչ եթէ վա-
րապար ամեալ է սուր ընդ մէջ»:
«ԱՅ զսուր ընդ մէջ քո, հզոր»:

Յորմէ

ԱՅՈՒ, — Զի թէպէտ եւք ամու-
փոքրիկ (Ուր.): Բազդ. արկանեմ եւ
յարկ, ազանեմ եւ ազարակ, օթոց
եւ օթեան: Յունական բայէս օչո,
կը շինուի օպօչո, յորմէ է 'ի մեզ՝
ՅԱՊԱՆԵՄ, ԶԳԱՅԻՄ կամ ԶԳԱՅ-
ՆՈՒՄ, ԶԳԱՅՈՒՄ, կազմուած է շէ
արմատով, (տե'ս՝ զգամ) եւ ձէմ.
(հազնիլ, տե'ս 'ի վերայ) բայով:

— Ի վերայ մերկատարր անդամոց
զգածեալ (Ուկ. Եւոյ.): — Լալումն
եւ կոծումն եւ... զգածումն քրձի
(Եւոյ. ԻԲ. 12): Նոյնպէս եւ

ՍՓԱՅԱՆԵՄ, (բարդեալ՝ սուր,
(չուրջ) ձէմ):

ՍՓԱՅԱՆԵԼԻ, — Ստացիր քեզ

սփածանելի կտաւի . . . եւ սօացայ սփածանելի . . . եւ ամի զմիջով ի մտի . . . հան զփածանելին 'ի միջոյ քումմէ . . . առցես անտի զսփածանելին . . . եւ առի զսփածային 'ի տեղւոջէն . . . եւ ահա ապականեալ էր սփածանելին . . . զոր օրինակ մաճանի սփածանելի զմիջով մարդոյ (Երեմ. ԺԳ. 1—11) . — Կարեցին տերեւս թղենուոյ, եւ արարին իւրեանց սփածանելիս (ԾՆՆԳ.) : Իսկ 'ի բաշէս յապաղեմ, (տե՛ս 'ի վերոյ) :

ԱՊԱ, (մկ.) հոբքք : — Յորժամ բարձցի 'ի նոցանէ փեսայն, եւ ապա պահեսցին (ՄԳԼ.) :

Յորմէ 'ի հակառակէն

ՀԱՊԱ, — Հանգստեալ եւ զրա եւս :

Յորմէ՛ հապճեալ, (տե՛ս զբառք) : Այսպէս եւ

ՅՈՒՊ եւ ՉԱՓ, — Յուշ 'ի ձեռքն անցի ընդ այս Յորդանան (ԾՆՆԳ. ԼԲ. 10) : Տպ. 'ի Կեան : Յն. յպոխ իմով այսուրի : Պրակ. եւ ԹՐԲ. Յոյ, շոյ, շոյ-ո-ո-ո շոյ-ո-ո, շոյ-ո-ո նշ. հայիւ, թարգմ. զպաւոր :

Իսկ այսպիսի, այգչափ, նոյնպիսի եւ այլն : Տե՛ս 'ի այսքան եւ այլն :

Այս տեղ կենանք վայրկեան մը, եւ մերս :

ՎԱՅՐԿԵԱՆ, որ ձայնովը վերոյ, վերք բառերուն կը նմանի, տեսնենք թէ անոնց հետ վերաբերութիւն ունի : Այդ՝ Հայրէ՛ան, է իրր՝ Հայրէ՛ան, զի

ՎԱՅՐԻԿ ՄԻ եւ ՎԱՅՐ ՄԻ, նշ. փոքր մի, (միայն՝ ժամանակի վրայ խօսելով) իրր թէ՛ Հայրէ՛անն է : — Մնա՛ զու վայրիկ մի ստանէն՝ մինչեւ մտից հարցից եւս զայրն իմ (ՏԳԼԵՒ Ե. 9) : — Իբրեւ եկաց վայր մի, վազվազակի . . . անկան լուսուսքն յաշաց նորա (ԱՆԳ ԺԱ. 14) : — Անց, նիստ սատ վայրիկ մի, եւ մնա՛ (ՀԳՆԵՒ Դ. 1) : Մի՛ շփոթեր ընդ՝ Հայր, (որ նշ. Կեան), յորմէ՛ ընդ Հայր եւ այլն :

Վայրէ՛անն է ձաղի 'ի Լատինա-

կան բառէս virgulla, եւ սա 'ի բառէս՝ vierga, յորմէ՛ վերք, վերք, (տես 'ի վերոյ), Ինչպէս նաև

ԲԻԲ, ԲՐԱՆԵՆ,

Լատին բառը virgulla կը նշան. ստեղն, գաւազան, նաև զնշանս առողանութեան, շէշո, քո-ք :

Իսկ

ՍՅԵՂՆ, է Յունական στυγή, որ նշ. վայրկեան, նաև զնշանակո առողանութեան (ըստ քերականաց), շեշո, բութ, մակակէտ՝ եւ այլն : Այսպէս Յոյնին առողանութեան նշանակ զուցնելու սահմանուած բառը՝ որ կը նշանակէ նաև վայրկեան, 'ի մեզ որոշուած է նշանակել՝ Կեան, եւ Լատինին առողանութեան նշան զուցնելու սահմանուած բառը՝ virgulla, որ նշանակէ նաև Կեան, սահմանուած է 'ի մեզ նշանակել Հայրէ՛ան, կամ թէ սանկ բնեք, Լատին ձայնը Յոյն իմաստով, եւ Յոյնը Լատին իմաստով բարձրած ենք : — Յուցանէ նմա զամենայն թաղաւորութիւնս աշխարհի 'ի վայրկեան ժամանակի : Յն. εν στυγή χρονοս, ('ի Հայրէ՛անն է Ժամանակէ) :

Յորմէ

ՈՍՏ, յորմէ՛ 'ի հակառակէն՝

ՈՍՏՆՈՒՄ, բազգ. սուն եւ տանիմ, երգ եւ երթամ, ընդունիմ եւ ընթանամ :

ՈՍՏՈՍԵՄ, — Որոց իցին կարթք 'ի վերոյ քան զտուն, ոստոսեղ նոքօք յերկրէ (ՂԵԳ. ԺԱ. 21) :

ԸՆԴՈՍ, — Ընդոս 'ի քնոյն լինելով (ՊԳ.) : — Շփոթեցան, ընդոս կացին (ՃԳՆԵԳ.) :

ԸՆԴՈՍ ԸՆԴՈՍ, — Ընդոս ընդոս խաղայ ('ի քուն), այսր անգր ստէպ ստէպ շրջշրջի (ՈՎ. ՓԷԼ.) :

ԸՆԴՈՍՆՈՒՄ, — Իրանուսքն ընդոս ընդոս խաղայցին (ԵՅՆ.) :

ԸՆԴՈՍՈՒՑԱՆԵՄ, — Որոց թիկունքն զողացեալ ընդոս ընդոս

չարտէին (նոյն) : — Նոքա եւ ոչ այնու ընդոտեան, այլ սակաւին իբրեւ ընդ մարդոյ խօսէին (նոյն) : — Այս եւ զմարդարէն զարթուցեալ ընդոտոյց (Փէլ) : եւ

ԸՄԲՈՍ, ԸՄԲՈՍԱՆԱՄ, — Այլ բմբոսանաւ, չառնու յոնձն (Ուկ) : եւ

ԱՄՔԱՍԱՆԵՄ, ԱՄՔԱՍԱՆ ԼԻՆԻՄ,

Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՊԱՍԱՆ, ԱՊԱՍԱՆ ԱՌՆԵՄ :

Յորմէ

ՆՊԱՍ,

ՆԱՊԱՍԱԿ, իբր՝ փոխոյող եւ ապատանող, քանդի երկչոտ է յոյժ :

— Վէճք ազաւէնք նապատակաց (Սաւ) : եւ

ՏԱՊԱՍ ԱՐՈՒՆԵՄ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՍՊԱՍԱԿ, իբր՝ աներկիւղ արշաւող, յորմէ 'ի հակառակէն՝

ԱՍՊԵՏ, բաղդ. հարուստ եւ արուեստ, իշխան եւ խաչն եւ այլն :

* * *

ԱՄՊ, գրեալ եւ Յն. ούβρος, նշ. յորդ անձրեւ, տեղ եւ տարափ :

ԱՄԲ, ԱՄՊՈՊ. կուտակութիւն փոթորկայից ամպոց, Յն. ήμβροβλυσις, նշ. յորդութեամբ տեղալ անձրեւոյ : Իսկ

ԱՄԲՈՎՏ, Յն. εμπαυσις, նշ. տեղատուութիւն ծովու : — Ամբոփումն ջրոյն 'ի փորքս երկրի՝ ասի ամբովտ (Նանա) : Յորմէ

ՈՒՄՊ, ԸՄՊԵՄ, բայ պահասաւոր ըստ քերականաց : Իսկ

ԱՐԲԵՆԱՄ, նաեւ կատարեալ ժամանակ ըմպեմ բաղին՝

ԱՐԲ, 'ի պարսկայնոյս՝ եպր՝ որ նշ. ամպ, Լատ. ebrius, արբենալ գինեաւ, ebrietas, արբեցութիւն, ebibo, ըմպեմ, եւ Պրու. էպրէյս՝ նշ. սարունգ, բայց թարգմանի՝ փոքրիկ ամպ, ամպիկ : Յորմէ

ՅԱՓՐԱՆԱՄ, բաղդ. հաց եւ յագե-

նամ, խնջոյք եւ խոնջ, բձանամ եւ զղջանամ : Յորմէ (ամբ)

ԹԱՄԲ եւ ԹՈՒՄԲ, 'ի բառէս՝ աւայ, եւ այս իսկ է պատճառ այսոցիկ այսպէս լինելոյ, զի Պրու. էփապէ : Յորմէ 'ի մեզ՝

ԿՈՂԱԿ, նշակէ նաեւ զթամբ եւ զթուսբ : Դարձեալ՝ Պրու. էփապ եւ էփապ նշ. ջուր, եւ էփապ նշ. թամբ ձիոյ, Այսպէս եւ

ԽՈՒՄԲ, Պրու. էփապ նշ. կարաս գինոյ, գինի, գիներբութիւն : եւ

ԱՎՈՒՄԲ, կաղմեալ 'ի ձայնէս՝ սաւք, (Ալփաւք՝ իբր ըմպակ կամ խմբակ) : Յն. συμπόσιον, իբր՝ արբեկցութիւն, յորմէ ՏՃ. էփապէ :

ԽՄԲԱԿԻՑ, իբր՝ ըմպակից Յն. συμπότης, ՏՃ. էփապէ սրբապաշտ, եւ ճարտիս, ընկեր, մտերիմ,

ԽՄԲԱԿՈՒԹԻՒՆ, Յն. συμπουσία :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԸՄՊԱՂԱԿՄ, իբր՝ շիբարանիլ, անաստեղ, խեղի : Իսկ

ՋՐՈՍԱՆՔ, Յն. πόσιον, արբեցութիւն, ըմպին : — Ամենայն զրօտանք քո եւ այլք քո անցին 'ի վերայ իմն (Յաւ. Բ. 4) . յն. μετεωρισμός, նշ. կոնակ, բարկութիւն կոնակաց, եւ μετεωρία, նշ. զրօտանք :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՋԲԱՂԱՄ, յորմէ, (զբաղումն 1 3 4 5 2
զ մ բ ա ղ) (տեւ.) զբաղման 1 5 2 3 4 1 3 4 5 2

ՋՄԲԱՂ կամ ՋՄԲԱՂ, Իսկ

ԽՆՃՈՅ կամ ԽՆՃՈՅ, Պարսիկ է, Խաւճէ, փոքրիկ սեղան՝ պատրաստեալ ըմպելեօք, Թրք. էփապէ, նոյն նշանակութեամբ :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԽՈՆՋ, բաղդ. արբենամ եւ յափրանամ, տենչամ եւ տանջիմ, տարգամ եւ տառապիմ, Իսկ

ԽՈՆՋԱՆՔ, որ նշ. հանգոյց, կապ, նոյն Պարսիկ ձայնն է՝ Խաւճէ, ըստ երկրորդ նշանակութեանն :

Այսպէս եւ

ԶԱՄԲ, կաղմեալ 'ի բառէս' ամբ (ամպ), նշանակելով կախուղ, ջրոտ
ԶԱՄԲԵՄ, զիւրահալ, (ուտելիքի վրայ խօսելով) : Ծն. Փօսւնէօ, պարսկէն, պարսկէն կէրցընէն :
— Իբրեւ աղայոց կաթն ջամբեցի ձեզ, եւ ոչ կերակուր, զի չեւ եւս կարէիք (Ա. Կորն. Գ. 2) :

Այսպէս եւ

ՇԱՄԲ, կաղմեալ յամպոյ, եւ նշ. եղէզն, բայս գէճ՝ ջրարբի վայրաց :
Յորմէ 'ի հակառակէն'

ՇԱՄՓՈՒՐ, — Շամփուր երկաթի քեռուցեալ կրկնեաց բոլորեալ որպէս պատկ (Սբ. Գ.) :

ՇԱՄՓՐԵՄ եւ ՃԱՄՐԱՐ, բանակ, տեղի ճակատու. եւ նկատեալ հզօր զիմադրող մարմին : Բազդ. կուշա եւ կոշա, կուրա եւ կորդ, քածաւարտ եւ քժուար, ճարմանդ եւ մարմանդ, եղջիւր եւ եղտիւր :

— Եւ (Յովնաթան) 'ի ճամբար այլազգեացն յայնկոյս Մաքմոսայ (Ա. Թ. 23) : — Խնդրէր Յովնաթան անցանել 'ի ճամբար այլազգեացն, եւ քարաժայռք յայսմ կողմանէ եւ քարաժայռք յայնմ կողմանէ (Ա. Թ. 23) :

Յորմէ (շամբ կամ ջամբ) 'ի հակառակէն'

ՉԱՄԲ, ՉԱՄԶԵԱՅ եւ ՉԱՄԶԵՂԷՆ, խաղող չորացեալ : — Չխաղող նոր եւ զչամբն մի՛ կերիցէ (Թ. 2. 3) :

Բազդ. կաղամախ եւ կմախք, գան եւ դանկ, ջուր եւ չոր, գետ եւ գետին, նհանգ եւ նահանգ, գաւառ եւ կաւառ, սփն եւ ոտսին, ցիխ եւ խեցի, թրճեմ եւ թրջեմ :

— Կայթ մի չամբն, եւ պաղատիտս երկերիւր (Ա. Թ. 18) :

— Հաց եւ չամբն, եւ ստոման մի մեղու (Գ. Թ. 3) :

— Չխաղող նոր (Ծն. πρόφρατος) եւ զչամբն մի՛ կերիցէ (Թ. 2. 3) :

— Ետուն նմա կտտոր մի պաղատ-

տաց, եւ երկուս չամբեայս (Ա. Թ. Ը. 12) : — Հարիւր չամբեայ, եւ հարիւր արմաւ : — Սիրէին կտապս չամբեղէնս (Ու. Գ. 1) :

Յորմէ 'ի հակառակէն'

ՇԱՄԲԵՄ, ՇԱՄԲԵՄ, գիճանալ, Բազդ. նայ եւ նայիմ, գետ եւ գէճ, գետին եւ գիճին :

ՇԱՄԲՈՒՆ, մոխալ 'ի գիճութիւն, ճակահան, անողջախոն, բղջախոն, պակասամաս :

ՇԱՄԲԵԱՆՔ եւ ՇԱՄԵՒՄ, — Շամբչիւոյն սուր առեալ, եւ աշխ (Տպ. յանձին) արարեալ 'ի չամբչանացն բուժի, եւ ոչ եւս կրկին քեռ (Տպ. վրէժս) առնու (Ու. Գ. Բ. էջ 735) :

Յորոց

ԲԱՄԲԵՆ, գլխոյ, տիկին, Ծն. βραχίονα :

ԲԱՄԲԵՆ, — Տոմիրիս բամբիչն ... սպան գկիւրսս (Եւ. Գր. 2) : — Պատրեաց երբեմն բոզն այն եւ բամբչան իսկ գեղբայրն (Ու. Գ. Գ.) : — Որպէս զի բամբչամբն առցէ եւ զթաղաւորութիւնն (Եւ. Գ. Գ.) :

Իսկ, յընէն ոյ, եւ 'ի բայէս' ուրէն :

ԱՐՐՈՒՆՔ (*), չափահասութիւն տիւոց, ժամանակ յորժամ բնութիւնն զարթնու որպէս 'ի քնոյ, աշխ. Խեւառուութիւն : Յորմէ

ՏԱՐՓԱՆՔ, ՏՈՓԱՆՔ, ՏԱՐՓՈՒՄՆ, ՏՈՓՈՒՄՆ, յորմէ

ՏԱՐՓ, ՏՈՓԱՆԷ, բազդ. գէճ եւ գիճութիւն, գիճանալ, (ամպ) շամբ եւ չամբչիլ : Եւ

ՏՐՈՓԵՄ, ՏՐՈՓ :

Յորոց 'ի հակառակէն'

ՏԱՌԱՊԱՆՔ, ՏԱՌԱՊՈՒՄ, — Այս անուն տառապեալ 'ի տապապելոց էր (Ու. Գ.) : Բազդ. տենչամ եւ տանջիմ, ցանկանամ եւ ցականիմ, շուայտիմ եւ աուայտիմ :

(*) Արբուն, որպէս այր բուն, կամ որբեալ բոտ բաւակոնին, այրիներն, սոսոգեալ եւայն : (Ն. Հյկ. Բու.) :

ԵՐԿԱԹ^(*), (տես եւ արծաթ) :

Նոյն է ընդ Յունականիս ἔργατος, որ նշ. մշակ, աշխատաւոր, գործաւոր, ծագեալ 'ի բառէս ἔργος, (երկ, վաստակ) : Բառախաղ մը կայ զոր կ'արժէ հետադասել :

Արծաթ, (Տես դրանդ), Են. ἄργυρος, եւ այս Յունական բառիս արմատն է ἀργός, որ միապէս նշանակէ՝ թէ սպիտակ, եւ թէ՛ ծոյլ, դանդաղ : Սպիտակը՝ արծաթին իբրեւ մակդիր եղած է, եւ Են. փոխանակ «Տասն արծաթ» րեկու, կ'ըսուի՝ «տասն սպիտակ» : եւ մենք ալ «բով ընելով, «բժ-ը», այսինքն արծաթեայ դրամ կը հասկընենք, եւ «բով նոյն է ընդ յոբով, եւ է իբր թարգմանութիւն Տաճկերէնիս՝ «բ-ձէ, զի «բ» նշանակէ՝ սպիտակ, եւ կ'ըսեն, «բ» «ձէ», եւ մենք ալ կ'ըսենք՝ ձէբով «բով» : Իսկ գալով Յունական արմատին (ἀργός) միւս նշանակութեանը, բուն բառը ἀργος է, յորմէ է համառօտեալ բառը, եւ նշ. անդործ, պզիրգ, դանդաղ, որ ըստ մեզ եղած է, ամառանոց սեպտեմբրի ամսուած է իբրեւ արմատ ἀργυρος բառին, որ նշանակէ՝ արծաթ : Եւ այսպէս բառը «բժ-ը» ծագումն առնելով ἀργός (պզիրգ) բառէն՝ զիմարտանեալ կ'ըլլայ երկուսին, այսինքն, Յունական արմատին նշանակութեանը, որ կը նշանակէ գործող, վաստակաւոր, աշխատող, մշակ, (Տճ. բր-ը, որ Յունական բառ է) : Ահա այս պատճառաւ է որ երկուսն նշանակել տալու համար ἔργατος բառը ընտրուած է՝ իբրեւ զիմարտանեալ բառաւոր, այսինքն, «բժ-ը» : — Փոխանակ երկաթնոյն բերից քիզ արծաթ (Են. 4. 17), Իսկ

ԵՐԿԱՆ, ԵՐԿԱՆԱՎԱՐ, Են. ἔργανη,

(*) Երկամ եւ արծամ, բողբ. ամառն եւ ձմեռն :

նշ. ժիր, վաստակաւոր, գործող, վաստակող (իգ.), (եւ մակդիր Աթենասայ ըստ Յունաց) : Իսկ 'ի մեզ՝ «բ-ը» «բժ-ը», իբր զի այլք 'ի քաւանց անվաստակք են, կացեալք անշարժ ուր զետեղեալքն են, եւ են իբր՝ «ն-էրկ», իսկ սա երկ-ան :

Բաղբ. ան հուն եւ ուն-այն :

— Յանդրանկէ անտի Փարաւանի որ նստի յաթոս նորս մինչեւ ցանդրանիկ զերոյն որ կայցէ առ երկան (Եւ. ժ. Ա. 5) : — Մահիծքն հանգիստ են, եւ երկանն աշխատութիւն (Սէքէր) : — Մահիծս զիրք զհանդիստ աշխարհիս կոչեն, եւ երկանն՝ զկարի տառապանս աշխատելոց (Անտ) : — Ոչ եւս յաւելուցուս կոչել զիրք եւ փախուկ, առ երկան, ազն ալիւր (Ե. Խէ. 1-2) :

ԵՐԿ, ('ի բարգոթեան), — Երկմիտ, երկրայ, երկայրի : Եորմէ ԵՐԿՈՒ, կաղմեալ իբրեւ անարկու, բանարկու, լիզու, քսու, զրի եւ երկեւ, 'ի բառիս՝ ԵՐԿԵՒԱՆ, ԱՆԵՐԿԵՒԱՆ,

Որ նոյն է ընդ ՅԵՐԿՈՒԱՆԲ, ՅԵՐԿՈՒԱՆԱՄ, իբր թարգմ. Են. ծուճա, ծուճա : Արդ, երկ ծագի 'ի Են. ἔργον (երկ, գործ, վաստակ, մշակութիւն, երկրագործութիւն), իսկ 'ի մեզ արմատ է բառիս՝ երկու, եւ այս 'ի թելադրութենէ թրք. զի առ նոսա՝ շէք, նշ. շոք, ասացեալ զթուոց նշ. եւս եւ լ-ծ, երկրագործութիւն, շէք-ձէլէ, երկրագործ, շէք-ձէ, եւ արտ կամ ազարակ, շէք-լէ :

Եորմէ երկ՝ շէրկ, շէրկեմ, եւ շէրկեմ, — շարկիք եղանցն վարէին (Ե. ք. Ա. 14) : Են. τὰ ζείργη : — Չիք անոց արօր, եւ ոչ մած ունել, եւ ոչ կզինս հարկեաց լծիկ (Ոկ. Ա. Տէ. ժ. 7) : Եորմէ շէրկեմ, — Մի՛ լսէք մարգարէից ձերոց . . . որք ասեն ձեզ

թէ ոչ հարկիցէք արքային Բարեւալացոց (Եբե՛. ԻԷ. 9) : — Մի՛ լսէք բանից մարգարէիցն որ ասեն ձեզ՝ թէ մի՛ հարկիք արքային Բարեւալացոց (Անք. 14) : — Հարկիւ Նարուգողսնսարայ արքային Բարեւալացոց (Անք. ԻԷ. 14) :

ՀԱՐԿ, Ի ՀԱՐԿԻ ԿԱՄ, — Ազգ որ մեծանիցէ զպարանոց իւր ընդ լծով արքային Բարեւալացոց, եւ հայցէ նմա՝ 'ի հարէի (Եբե՛. ԻԷ. 11) . յն. ἐργάτῃται αὐτῶ : — Ոչ եւս հայցեն նոսա՝ 'ի հարէի (Յն. ἐργῶνται) օտարաց, այլ հարէիցեն (Յն. ἐργῶνται) սեանն Աստուծոյ իւրեանց (Անք. Լ. 9) :

Արդ հարէ իրր գործ, ծառայութիւն, եւ մասնաւորապէս իրր դաշտային վաստակ, երկրագործութիւն, որ եւ հերկ՝ յորմէ

ՀԱՐԿԱՌՐ, եւայլն :

Բազդ. պոյսն, յորմէ՝ պէտք, պիտանի, եւ կարաս, կարասի, կարեւոր, կարիք :

Ուրիշ է նոյնաձայն

ՀԱՐԿ, Թրք. կամ Արար. հարճ, հարճ : Յն. φόρος :

ՀԱՐԿՍ ՀԱՐԿԱՆԵՄ, — Վասն այնորիկ եւ հարկս հարկանէք (Հանդ. ԺԳ. 6) : — Թաղաւորք ազգաց յումմէ՞ սանուն զհարկս կամ զհասն (Մարի) : — Հատուցէ՛ք որում զհարկ, ըզհարկն . . . որում զպատիւ, զպատիւն (Անք. 7) :

ԱՊՈՀԱՐԿ, ազատ 'ի հարկաց :

ԵՐԿԻՑՍ, — Պահեմ երկիցս 'ի շարաթու (Ղուկ. Ժ. 11) : Ներգոյական խնդրով նման Թրք. հարթուտ էիթէ, Յն. δὲ τῶν σαββάτου :

ԵՐԿՆ, յորմէ

ԵՐԿՈՒՆԲ, (իրր յք.) զու շնորհանի :

ԵՐԿՆԵՄ, — Երկնէր երկին, երկնէր երկիր, երկնէր եւ ծիրանի ծով (Սոբ.) : Տպ. երկնէր երկին, եւ երկիր : Եւ

ԵՐԿԻԻՂ, գրեալ եւ

ԵՐԿԻՂ, ԵՐԿԵՂ, ԵՐԿՆՁԻՄ,

ԵՐԿԵՑՈՒՑԱՆԵՄ, Սոբա ամենեքեան ծագին 'ի ձայնէ՛ս՝ Երկն, բոս ազդեցութեանն Յուանն, զի Յն. δὲ, նշ. երկու, եւ ձեւա. δέο, երկիւղ, ձեւա. δειλία, δειλία, δειδίσσομαι, երկնչիւ, δειδίμων, δειλός, երկնոս, վեհերոս :

ԵՐԿԻԻՂ ՈՒՆԻՄ, Պրս. պոտ արշիւն :

— Յորժամ պարտ էր ընդ փեսային մտանել, յայնժամ երկիւղ կալան (Սեբէր. Ժ. 195) : Իսկ (Ք. Եզր. Ժ. 3) . «Արի՛ եւ հեցո՛ զսոսա օրինօքն Տեանն Աստուծոյ» . ընթիւրցի՛ր՝ երկեցո՛, որպէս ունի Յոյնն φοβέριστον, Մերս

ԳՈՂՈՒՄՆ, ԳՈՂԱՄ, նոյն Յունական բառն է՝ Յունական հնչումար, այսինքն՝ ձեւա. (ձեւլ. զոզ) :

Նոյնպէս եւ

ԵՐԿՎՈՑ, ԵՐԿՎՈՒՆ, ԵՐԿՎՈՐ, ԵՐԿՎՈՐԵԱՅ, ԵՐԿՎ, երկիւղ, արեւմուտք :

ԸՆԿ ԵՐԿՎՍ, — ասեմ, ե՛րբ իցէ տիւ . . . ե՛րբ իցէ երեկ (Յաք. Է. 4) :

Իսկ Դան. Զ. 14) . «Յորժամ թաղաւորն արամեցաւ, եւ մինչեւ ցընթերեկերս (*) ջանացաւ փրկել ըզնա» . Յն. έως εσπέρας :

ԸՆԹ ԵՐԿՎՈՑՍ, — Եթէ գնացես յերեկն հոյս (Փիլա. Ա. 7), այսինքն՝ ընդ արեւմուտս, ձեւա. (երկիւղ) եւ ձեւա. (երեկոյ) : Իսկ (Ղեւր. ԻԳ. 5) . «Յառաջնում ամեհանն 'ի տասն եւ 'ի չորս ամսոյն 'ի մէջ երեկորեայցն՝ զատիկ Տեանն» : Ի ձեւլ. երեկորեայցն կը նշանակէ երկն . . . երկնանէրս ձեւլ. արեւ. քանզի Հրեայք երկու երեկոյ կը ճանչնային : Երեկոյեան մէկ մասն էր որ կ'սկսէր արեւը մանելէն մէկ ժամ յառաջ, եւ միւսը՝ արեւը

(*) Ընթերեկերք, անստոյց բոս, իրր մամ ընթերս ուտելոյ, զի Դան. Զ. 14. ուր բոս Յն. եւ բոս բանի մի ձեւ. Զց. տիւ . «Մինչեւ ցերեկս (կամ ցընթերեկս) ջանացաւ փրկել զնա», այլ զրիչք վրիպակաւ ունին, «Մինչեւ ցընթերեկերս» : (Ն. Լիլ. Բա. ըմբռեկեր) :

Չերցին տպագրութիւնն ալ գործ էջ այս վրիպակէն : (Թ. Է.)

մանկէն սկսեալ մինչեւ մէկ ժամ
ետքը :

Յորմէ, (Երեկ) 'ի հախաակէն
Երէկ, — Երէկ եւ այսօր նոյն.
Լա. Heri, նոյն նշանակութեամբ :
Բազզ. վազ եւ վազիւ : Երէն,
Երէնէն արմատին կը վերաբերին,
մերս՝

Երկուն (*), (սեռ.) երկն-ի, եւ
Երկիբ, (ըստ զիցարան.) աստուա-
ծոց ամենէն երկրագոյնքն են, եւ
ասոնք երկնեցին եւ ծնան զհամայն
զիս եւ զամենայն ինչ : — Չերէցն
'ի զիս զերկիր եւ այլն (Մովսէս. Մե-
տէքսէ էջ 84) : — Երկնէր երկին,
երկնէր երկիր (Սուր.) : — Երկնեաց
երկիր 'ի միում աւուր, եւ ծնաւ
ազգ մի (Եսայ. 42. 8) : — Անզ յայն-
ժամ ամենազօր հայրն եթեր իջա-
նէ զայ բերրի ցօղոյն տարափովք 'ի
բերկրայի ծոց ամուսնոյն, եւ մեծին
խառնեալ 'ի մեծ ժարմին բղնաւս
կենդանածնէ (Վերգ. Մշակ. քերէ Գ.
227—230) :

Երկիր, էր վերջաւորութիւնն է
Թրք. երէ, որ նշ. երկիր, եւ Յն.
δ οὐρανός (երկին) արական է, իսկ
γῆ γῆ (երկիր) իզական : Իսկ (Ես-
այ. Բ. 7). «Պատուիրեացես նո-
ցա զի պատրաստեացին զէրէրէն ե-
զլուսն. յն. εἰσομαλθην γῆν καὶ ἰδοῦ-
(Նող եւ ջուր) : Այս՝ արեւելեան
թագաւորաց զրուցուած մրն է, յաղ-
թողը պարտեալէն հող եւ ջուր պա-
հանջել, 'ի նշան բոցարձակացէս
հպատակութեան կամ նուաճման :

Յունաց պատմութեան մէջ (Տես
'ի Հերոտոսոս քերէ 2) կը կարգանք.
— Դարե՛ն արձակեաց հրեշտակս ընդ
ամենայն Յունաստան թէ «տուք
ինձ զՆոյր եւ զՉոր» քանզի այսպէս
կոչէին պարսք 'ի նազանդութիւն
զազգս... այլազգ 'ի Սարատա եւ

յԱթէնս ընկապեալ եղն հրեշտակքն
Պարսից. քանզի բնակիչք քաղա-
քացն զմին 'ի նոցանէ 'ի ջրհոր, եւ
զմեան 'ի վիճ խոր ընկեցին՝ որպէս
տալով նոցա զՉորն եւ զՆոյր զոր
ինզրէինն՝ եւ ոչ անզ զկայ առեալ
սրմաութեան Աթենացոց, այլ եւ
զթարգմանն 'ի մահ դատապարտեցին
կրբեւ պզծիչ Հիլլէն բարբառոյ ըզ-
խուժագուժ թագաւորի բացատրելով
այնու զպատգամս (Աստ. Հր. Ա.
էջ 189, Պրոտ. 'ի Թեմիստոկէ էջ 114,
Ռու. Հնար. Հր. Բ. էջ 70) :

Յորոց (երկին եւ երկիր)
Երկունս եւ Երկուր, բազզ. լայն,
նեղ : Իսկ
ԱՐԳԱՍՈՒՔ, Յն. ἐργασία, նոյն նշ.
այսինքն՝ շահ, արէրէն : — Տայր
ճարտարացն լինել ոչ սակաւ շահ
(Գործ. ԺԹ. 24). յն. ἐργασία : —
Յայտ զործոյ է շահ մեղ (Աստ 25) :

Յորմէ
ՁԱՐԳԱՆԱՍՄ, ՁԱՐԳՈՒՆ,
ԱՐԳՈՑ ՕՐ, կրբ՝ օր երէնց՝ լուսա-
կոց, Յն. ἐνεργός ἡμέρα, այլս. լուս-
օր : կրբ՝ լէ օր, զիմարսմանեալ՝ ո-
ւսուր պարտոյն : — Դուսն... որ հայի
ընդ արեւելս, եղեցի փակեալ զվեց
աւուրն արգոյս (Երէկ. ԽՁ. 1) :

Որ կ'ըսուի նաեւ
ՕՐ ԳՈՐԳՈՑ, — Եկեացես 'ի տեղին
քա ուր թաքեայն յաւուրն զործոյ
Ա. Թ. ք. Ի. 19). յն. ἐν τῇ ἡμέρᾳ τῇ
ἐργασίᾳ : Յորմէ եւ

ՅԱՐԳԵՄ, — Յարկեղէք զայց (ըզ-
մնաց) մինչեւ եկից (Դու. ԺԹ. 14).
յն. παραματέω, քործածել, շահեցը-
նել, բանեցընել :

(Տես հարկիք, հարկիմ) : Յորմէ
ԱՐԿՈՑ եւ ՅԱՐԳՈՑ : Ուրիչ է
ՀԵՐԻՔ, Յն. ἀρχιός ἀρχετός, Տես եւ
բաւական :

ՀԵՐԻՔԱՆԱՍՄ, Յն. ἀρχίω, (հերի-
քանալ, եւ բաւական լինել, ըստ
կրկին նշանակութեանն) :

Յորմէ (յարգել) 'ի հասակէն՝

(*) Սանսրիթ՝ արեւ : (Տես գոյսմանէ
Հմտ. Քեր. Պոր. Հտ. Բ. էջ 413, Ծանօթ. 2) :

ՀԵՐԲԵՄ,
ԱՐԳԱՎԻՐ, Ծն. Իրգատից, (ճարտար-
բանական, ճարտար արտադրիչ՝ եղև-
նակաւ):

ՊՂԵՐԳ, Իրր՝ արեցող երկոց՝ Հա-
րակոց, Զոյւ, Ծն. արցոց:

Թորմէ (երկ) 'ի հակառակէն՝

ԵՐԳ, — նա է հայր որ եցոյց
զերգու եւ զքնարու (Ման. Դ. 21).
Ծն. նա է որ եցոյց սաղմուսարան
եւ քնար: Երբ. նա է հայր երգե-
ցողաց եւ քնարաւորաց: — Ին ծի-
ստա էπιμύλιοι ούτω καλοόμενον, (Ե-
րէն. յոյւ եւ յոյւն. քերէ Է. Գլ. 4).
Ճանաւոր երգ մը կար, կ'ըսէ, որ
երբ շարուց, կամ երբ շարուի
կը հոչուէր: Այս երգը Պուստորքոս
մեղի հասուցած է 'ի դիւն՝ Խրախ-
ճան եօթանց իմաստաց: — օλει,
μούλα, օλει, και γρηττακος օλει, μεγαλας
μετυλωνας βασιλευων. աղա՛, աղոր-
եակդ իմ, աղա՛, քանդի եւ Պիս-
տախոս աղաց, մեծաց Միտելինաց-
ոց թագաւորն:

Ծն. τὸ ἱματιον (երգ ջրհորոյ կամ
երգ առ ջրհորով) զի նաւ, նշան.
հանել զջուր, աշխ. ջուր արելի:
Այսպէս ամենայն ասանին զսասա-
կոց կանանց կցորդէին երգը, եւ
երգոցն սնուն կոչէր՝ Դևոց:

— Այդ ամուսնոյն սփոփեալ գեր-
կայն զսասակն յերգոց մրմունջ
նարբ 'ի բէճ 'ի արածայն սահեալ
յուսայն երթ եւ եկէ (Վերգ. Մշակ. Ա.):
Եւ

ԱՐԳԱՆԿ, յորմէ

ԱՐԳԱՆԱՆԿ, բաղդ. բեղմնաւոր
կամ բեղմնաւոր: Չյուեիւածը ա-
տե՛ս եւ 'ի ճարելն եւ 'ի ճարել,
հասարակ եւ հաւասար: Թորմէ

ԱՐԳԱՆԱՆԿԵՄ, որպէս որմէն, յոր-
մէ՛ք քորմէլ. այսպէս եւ Ծն. κοιλία,
որմէն, եւ քղևո, քորմէ՛ք: Արար.
բան, արդանդ եւ զթութիւն:

Իսկ

ԳՈՐԾ, համարուեալ 'ի Ծն. բա-

սէս՝ γεοργία, քորձ, երկրագործու-
թիւն, եւ γεοργός, նշանակէ մշակ,
եւ իրր յատուկ անուն

ԳԷՈՐԳ (*),
ԳՈՐԾԵՄ, — Գործել (Ծն. Դեղի,
քորձել Դեղի) ոչ կարեմ, մարմնայ
ամաչեմ (Դակ. ԺԶ. 3). յն. σκαπτω:

ԳՈՐԾՆ, — Երթ առ մեղուն եւ
ուսիր զհարց գործուն է (Աակ. Զ.
8). յն. ἔργατης: — Այ գործեացեա
անդամու եղին քո, եւ մի՛ կրա-
րեցեա զանդամիկս հոտիդ քոց (Օ-
րէն. ԺԵ. 19): — Գործեա՛ զերկիր,
զի այսուհետեւ ոչ եւս անս նաւք
'ի կարքեղանայ: — Ար առ զհինգն,
գործեաց նորք, եւ շահեցաւ ալ
եւս հինգ (Մար. Իկ. 16). Ծն.
ἔργαζω, Թորմէ

ՆԵՐԳՈՐԾԵՄ, նիւթական թարգ-
մանութիւն Թուն. ձայնիս ներգոյ:

Թորմէ (գործ, գործեմ)

ՉՈՐԶ, ՉՈՐԶԵՄ, — Աստայնք նո-
ցա ոչ ձորձեացին: Եւ

ԳՈՐԳ, եւ
ԽՈՐԽ, եւ ԽՈՐԳ, յորոց 'ի հակա-
ռակէն

ՉՐԶԻՏ, ՉՐԶԵՄ,

ՅՐՑՑԵՄ, — Տանջեալ, եւ 'ի բա-
զում գաղանաց ցրցուեալ (Աակ. ԺԳ. 1):
Եւ (գորգ) 'ի հակառակէն՝

ԿՈՐԿ, բաղդ. հայր եւ աղբ, կր-
կուս, կրկուս, եւ կարկուս, կարկ-
ուս, յորմէ (գործ)

ԳՈՐԾԻ, տե՛ս՝ արեւ: — Եցոյց
ինձ տէր գործի հաւորաց, եւ ա-
սէ. զի՛նչ տեսնես, եւ ասեմ.
գործի հաւորաց (Աակ. Ը. 1). յն.
ἀγγος: — Քանդի զձեռն գործին քո
մերձեցուցեր 'ի նա, եւ պղծեալ է
(Ել. Ի. 25). յն. ἐν χειρῶν σου: — Իւ-
րաբանչիւր որ զգործի ստատիման
'ի ձեռնի իւրում ունէր (Երէկ. Թ. 1).
յն. σκεῖνη: — Եւ աս զգոյցս եղանցն

(*) Ընթերցի իրր Գե՛օրգ (Κεοργ), եւ ոչ
երբք Գե՛օրգ կամ Գե՛օրգ:

ևւ եղին, ևւ քորթէս էղանցն հասոյց
 զնսս (Ք. Թ. Բ. Ժ. 21) . յն. ἡψήθεν
 αὐτὰ ἐν τοῖς σκεῖσι τῶν βῶων . — Աւ
 սէ ցիս Տէր . Գործեււ առ դու քեզ
 քորթէ հովուութեան հովուի ազխի ,
 զի ահաւասիկ ես յարուցանեմ՝ հո-
 վիւ քէք 'ի վերայ երկրի (Ձ. Ժ. Ժ. 15—16) .
 Տպ. Գէր Գործեււ . յն. σκεῖσι .
 (ի Յոյն ևւ Երր. մի անգամ
 ևւ Եթ 'ի համարն 15 զնեն' տղէտ ,
 իսկ 'ի 16 զանց առնեն . Բաղղ. Ովէ
 Գ. 1 . Եււ սաէ ցիս սէր , գարձեալ
 երթ դու » : Տպ. Գէր Գործեււ) :

Յորմէ

ԳՈՐԾԻԱԿԱՆ (հոլով) : Այս հոլովը
 չունին՝ ոչ Յոյնը , ոչ Լատինը , ոչ
 նոր Պրս. ևւ ոչ Թուրքը . սակայն
 ունի հին Պարսկերէնն ու Սանսքրի-
 թը , ևւ երբ կը տեսնես որ գործիա-
 կան հոլովով գոյականի մը քով գրա-
 նուած ածականը՝ սեռական հոլովով
 գրուած է , այս է պատճառը որ
 թարգմանիչը՝ միայն գոյականը գրած
 է՝ գործիական հոլովով , ըստ պա-
 հանջերոյ Հայերէնին , իսկ ածակա-
 կանը թողած է սեռական հոլովով՝
 Յունարէնին համեմատ , այսպէս է՝
 էմմ-բեմբ վասն ձեր հեղւոյ . — զչարն
 ևւ զանկարգ ևւ զի իտանս՝ մանբե-
 շին : — Օծցին էղող 'ի սրբոյ պար-
 շէլոյ : Ասկէ առնելով ուրիշ հոլով-
 ներու ալ եղած է այս խտտորումը :

- ՅԱՅՏ , Պրս. հիւլէյրո նոյն նշ. :
- ՅԱՅՏԻ , իսկ
- ՅԵՏԻՆ , Թրք. էրնե , նոյն նշ. :
- ՅԵՏԻՄ , Յն. αἵτιν , αἵτινα , Ետ-

նէ , Եմնա , լեռան հրածորան 'ի Սի-
 կիլիա : Բաղղ. վիրապ ևւ վիշապ :

Այս Յունական բառը թէպէտեւ
 յատուկ անուն , սակայն ծագի աշօ
 բայէն , որ նշ. բորոքել , այրել ,
 տոչորել , ևւ ածական՝ αἵτιναոս , նշ.
 իրր՝ էրնեւիւն , այսինքն , մեծ իր-
 բեւ զլեռան Եմնէ , բարձրաբերձ ,

երեւելի , հակայական , αἵθων , սե-
 ւաղոյն , թխատիպ , ծխաղոյն , յի
 ծխով , այրիչ , կիզիչ , տոչորիչ - Տճ.
 յարն , նշ. լոյս : — Նաւեաց (Պղո-
 տոն 'ի Սիկիլիա) զի պատմադրեցէ
 զհուրն որ 'ի յեմնէ ելանէ (Նոննոս) .
 — Եւ եղիցի յաւուրս յեմնս յայանի
 լեռան տեռան պատրաստեալ 'ի
 զլուխ լերանց (Մէ. Գ. 1) . — Եւ
 եղիցի յաւուրս յեմնս յայանի լեռան
 տեռան 'ի վերայ զլսոց լերանց (Եւ.) .
 ՅԵՏ , ՅԵՏՈՅ , ՅԵՏՈՅԲ , ՅԵՏՈՒՍՏ ,
 ՅԵՏՍ , ՅԵՏՍ ՅԵՏՍ , — Յեա յեա
 չորան (Յ. Լ. Ժ. 6) : Թարգմ. Թրք.
 էէրէ էէրէ էէրէ : Յն. ἀπίστοι εἰς
 τὰ ὀπίσω :

ԱՅՏԲ , նկատեալ իր կարմիր . —
 Իրեւ զկեղեւ նսան այսք քօ (Երէ.) :
 ԱՅՏՈՒՅ , ուսեցը որ հարսու զխի
 թէ՛ ձեւն ունի , թէ՛ կարմրութիւ-
 նը ևւ թէ՛ տաքութիւնը :

ԱՅՏՆՈՒՄ , նաև հետեւեալ բոլոր
 բառերը այս արմատին կը վերաբե-
 լին , քանզի անոր պէսպիսութիւն-
 ներն են ,

ՀԵՏ , (յք.) հեաք :

ՁՀԵՏ , — Հայեաց ընդ ատակոզ ,
 ևւ տես ո՞ր է հեազ այդ , ևւ սաէ
 թաղաւորն , տեսանեմ հետ արանց ,
 կանանց ևւ մանկաւոյ (Գ. Ժ. 18) :

ՀԵՏԻ , ՀԵՏԵՒԻՄ , ՈՐՈՎՀԵՏԵՒ ,
 ՅԱՅՄՄՀԵՏԵ , ԱՅՄՈՒՀԵՏԵՒ , ՀԵՏԵՒԱԿ
 ԲԱՆ , ՀԵՏԵՒԱԿ ԲԱՆ , ՀԵՏԵՒԱԿ ԲԱՆ ,
 թարգմ. Յն. πειθός λόγιος , իրր՝ արշ-
 բան , զիմարածանեալ չափաւ բա-
 նի , որունստէ :

ԵՏ ԸՆԴ ԵՏ , (մկ.) շարժ , առ-
 ջուց : — Թող անգէն ետ ընդ ետ
 լինէր նմա որդի , ևւ ոչ հազար ամ
 տառապել ևւ յաշտ առնել զի որդի
 ծնցի (Եւլէկ) :

ՀԵՏ ԸՆԴ ՀԵՏ , — Հեա ընդ հեա
 վաղվաղակի . . . գարձուցանէր (Բ-
 Մ՛. Գ. 10) : Եւ

ԱՆՀԵԹԵԹ , զրեալ ևւ անհեղեղ ,
 մեծ , տճեւ , անկարգ , անպատրաստ

նոյն Եանա անունէն է, եւ է իբր
 թարգմ. Յն. αἴτινος, երեւելան, եր-
 նեան, այսինքն՝ անելելի, անճանելի,
 ինքնաբերի, անբարեւ Յորմէ
 ՀեթեթԱՆԲ, ՀեթեթԵՄ, եւ
 ՀԱՅԹԱՅԹԵՄ, իբր՝ կարգաւորել,
 պատրաստել, հանձարել, հարաւո-
 րել,
 ՀԱՅԹԱՅԹԱՆԲ.

ՇՂԹԱՅ, Պրս. շէլէ, նշ. հան-
 զոյց կամ կապ գօտոյ, կապ կցոր-
 դութեան, Իսկ
 ԳՅՏԻ, դաւար, Արար. +աւ, +ա-
 լէ, նշ. աղեղն, կամար, գօտի,
 (Ս եւ Տ ըծ. ըստ Արար. եւ Յուն.)

Շղթայ եւ գօտի՝ կը դործածուին
 իբր դործի կապելու եւ պնդելու:
 — Եղիցին գօտիք ձեր պնդեալք
 ընդ մէջս: — Ազարտս առեալ զգօ-
 տին Պօղոսի՝ կապեաց զոտս եւ ըզ-
 ձեռս իւր եւ ասէ. այսպէս ասէ Հո-
 զին Սուրբ, զայն որոյ գօտին այս
 է, այսպէս կապեցին յերուսաղէմ
 Հրեայք (Գործ. ԻԱ. 11): Յն. ցերձ,
 նշ. դասաւորութիւն, կարգաւորու-
 թիւն, շարադասութիւն, շղթայ,
 Ատի միապէս, շղթայ լերանց եւ
 գօտի լերանց: Յորմէ

ՊԱՐԵԿՅՈՏ, թարգմ. Յն. περίωμα,
 Յորմէ (գօտի)

ԳԱԻԻԹ, (սեռ.) գաւթի, կամա-
 րակապ արտաքին մասն սաճարի՝
 մեհենի՝ ապարանից. բակ ոչխա-
 րաց, զի Յն. αὐλή, նշ. եւ զգաւիթ
 եւ զփարախ ոչխարաց: — Եմուտ
 ընդ Յիսուսի ՚ի գաւիթ քահանայա-
 պետին (Յովհ. ԺԷ. 15). յն. ἡ αὐλή:
 — Որ ոչ մտանէ ընդ դուռն ՚ի գա-
 ւիթ ոչխարացն (Աւդ. Ժ. 1). յն. ἡ
 αὐλή, Իսկ

ԻԻԱՆԱՆ (*), որ ըստ մեզ նշ. ա-

ղեղն երկնից, այլս. ձերանի բօրի,
 թուի լինել Յն. διεσθμα, նշ. ծա-
 մակալ, թագ, պսակ: Հոմերոս յՈ-
 դիսականին զԱփրոդիտէ (*) անուանէ
 εὐστέρφανος, (զեղապսակ):

Ափրոդիտէ կամար կամ գօտի մը
 (κετύς) ունէր՝ յոյժ սքանչելի, եւ
 կը կոչուէր՝ կամար գեղեցկութեան:
 Հերա (Յն. Ἥρα) զիցցամայրը՝ Ա-
 րամազդայ աւելի սիրուն երեւալու
 համար Ափրոդիտէէն փոխ առաւ այդ
 կամարը: Թէպէտ զիցարանութիւնը
 քիչ մը տարբեր կերպով կաւանդէ
 մեզ այս առասպելը, այսինքն՝ թէ՛
 ուրիշ է Էրիս զիցուհին (անձնաւոր-
 եալ ծիածանը), եւ ուրիշ է Ափրո-
 դիտեայ կամարը (κετύς), սակայն
 կ'երևի թէ այս զարուզութեան
 առիթ առած է երկուց զիցուհեաց
 անուանց (Էրա եւ Էրոս) նմանաձայ-
 նութիւնը, զծիածան նկատել իբրեւ
 զկամարն Ափրոդիտեայ (κετύς), Այս
 նմանաձայնութիւնէն օգտուած են
 մերոնք: (Տես գործի եւ բարաստան
 բառերը):

Արդ ծիածանը իւր երկու ծայրե-
 րովը՝ կը ծծէ ու կը խմէ Ովկիանո-
 սին ջուրը: — Արքեցաւ կարակնա-
 ձեւ երկնից աղեղն լայնալիծ (Վերդ.
 Մշակ. Ա.): — Թամկաց կարծիք էին
 թէ ծիածանն երկաթումըք ծայրիւքն
 ծծեալ խմիցէ զՋուրս ՚ի ժամանակի
 անձրեւեաց:

Բազում են առ քերթոս բանք
 որ ՚ի սոյն միտս հային. առ Պլու-
 տեայ Լատին կատակերգակի տես-
 եալ ուրուք զպսաւս մի կարկամ-
 եալ՝ զի ըմպէր, ասէ, «Ահաւասիկ
 աղեղն ըմպէ, կարծեմ այսօր անձ-
 րեւ. դայ» (Աւդ. ՚ի Յանգլիան-
 լիւն):

Հոմերոս յՈդիսականին զԱփրո-
 դիտէ զգեղեցկադոյնն զիւցուհեաց՝
 Հեփեստեայ (Վոլկանայ) պատշաճե-

(*) իբր՝ ծիր սձեալ, սձոզ, եւ այն՝ որ-
 պէս ծիրանազորդ: (Շ. Հոյ. Բո.):

(*) Վերան ըստ Հոովմ. եւ ըստ մեզ՝
 աստղիկ:

ցուցանէ 'ի կին, սպեղադուռնին քան
 զամենայն զիս: Անձնաւորեալ Վուլ-
 կանոսը (vulcanus) կզգի մըն է,
 vulcania անուանեալ, այն է Լի-
 բարեան կղզեաց հարաւային ծայրի
 վերջին կղզին, որ միշտ կը վառի,
 եւ անընդհատ ձձոււմը դուրս կու-
 տայ առատօրէն: Այս կղզին նախա-
 պէս կը կոչուէր ἱερά (*), որ թարգ-
 մանի՝ նուիրական, սրբազան, վան-
 զի նուիրական էր Վուլկանոսի, եւ
 ինչպէս որ ըսուեցաւ, անդադար
 ձձոււմը դուրս կուտայ, եւ յունա-
 րէն θεΐον. θείον, նշ. ձձոււմը, բայց
 թարգմանի՝ աստուածային, զերա-
 րուն: — Հեփեսոսու . . . 'ի բերանոյ
 ժայթքէր հուր (Վէրք. Եւր. Լ.):

Արդ ինչպէս որ Ափրոզիաէ Հե-
 փեսոսոսի կամ Վուլկանոսի կինը ու-
 նի կամար մը, եւ այն կամարն է՝
 ըստ մեզ՝ ծիածան, եւ ծիածանը
 ջուրերը կը ձձէ ու կը խմէ, նոյն-
 պէս ալ նորա այրը, Վուլկանոս,
 ունի զձձոււմը, եւ

ԵՆՈՒՄԲ՝ է քձու եւ ըճու, (ձձ,
 ումը) որ ձձէ եւ ըմպէ:

Հեռուեալ բառերն ալ՝ մինչեւ
 այս զլխուն վերջը, քձաքան բառէն
 ծագումն առած են, եւ նորա պէս-
 պիտութիւնները կը նկատուին:

Ափրոզիտեայ նուիրական թըռ-
 չուն էր՝

ԵՆՈՒՄԻՆ, ԵՆՈՒՄԻՆ, (գարնանա-

մեր), — Եճա գարուն, եւ եկին
 նորեկ ծիծեռուք (եղէն):

Եւ անոր հռչակաւոր կամարին
 (κεστός) վրայ նկարուած էին շնորհք
 Եւ

ԵՆՈՒՄԱ, Հոմերոս Եղ. ԺԴ. 22),
 Ծն. φελομειδός, ծիծաղաւոր, ծիծաղ-
 կոս կ'անուանէ զԱփրոզիտէ, եւ ա-
 նոր նուիրուած են գարուն եւ

ԵՆՂԻԿ, յորմէ եւ

ԵՄՈՒ, յորմէ (ծիծաղ)

ԵՄՂ, Թրք. կէ-ըէ+ (ծիծաղել),
 եւ կէ-ը (վարդ):

ԵՄՂԻՐ, եւ

ՁԱՂ, — Ձաղ եւ նախատ լինի-
 ցին (Ուկ. Եւսոյ), — Ո՛չ զի ձաղ ինչ
 սանիցէ (Ուկ. Մտրթ.):

ՁԱՂԵՄ, — Նոյնպէս եւ քահա-
 նայապետն ձաղէին հանդերձ զըզ-
 րօքն (Մտրթ. Իկ. 41). յն. ἐμπάλω.
 Թորմէ (ծաղիկ)

ՅՈՂՈՒՆ, ծղօտ բուսոց, եւ նկա-
 տի իրր անզօր եւ զիւրարեկ:

Թորմէ 'ի հակառակէն՝

ՁՈՂ, իրր՝ պինդ եւ հաստատուն
 ինչ, կամ կանգնեալ, 'ի բարձու ու-
 րեք, կանգուն եւսլին:

— Իրրեւ զձող ցցեալ 'ի վերայ
 լերին, են իրրեւ զկոթող կանգնեալ
 'ի վերայ բլրոյ (Եւսոյ. Լ. 17), — Ա-
 հա այր մի, եւ 'ի ձեռին նորա լար
 չինողաց, եւ Յու չափոյ . . . եւ 'ի
 ձեռին առնն Յու չափոյ . . . եւ չափ-
 եաց զլայնութիւն սարսաղացն հա-
 ւասար Յուլն, եւ զարձրութիւն
 նորա հաւասար Յուլն . . . եւ չափ-
 եաց զկողակն . . . հաւասար Յուլն,
 եւ զերկայնութիւն կողակն հաւա-
 սար Յուլն . . . եւ կողակն երկրորդ
 հաւասար Յուլն 'ի լայնութիւն, եւ
 հաւասար Յուլն յերկայնութիւն . . .
 եւ կողակն երրորդ հաւասար Յուլն
 յերկայնութիւն եւ հաւասար Յուլն
 'ի լայնութիւն . . . չափեաց հինգ հա-
 րիւր չափով Յուլն . . . եւ չափեաց
 հանդէպ հիւսիսայ հինգ հարիւր չա-

(*) Լիրարեան կզգիբ ըսուածը՝ ('ի նախ-
 նուսն եւողեան կզգիբ) եօթն են, օրոց իւրա-
 րարանիւրը տնուն ունի, եւ այս տնուններն
 ալ նշանակութիւն ունին:
 Ա. στρογγύλη, բորբակ:
 Բ. ἐσώνυμος, անեակ:
 Գ. δίδυμη, երկուորեակ:
 Դ. φοινικώδης, կարկիր:
 Ե. ἐρικώδης, էօրիբ ըսուած Թուփերը տն-
 տեղ շատ գոնուելուն համար:
 Զ. ἡφαίστου ἱερά, նուիրական Հեփես-
 տեայ, (ἡφαιστος) Հեփեսոսու Վուլկանոս:
 Է. λιπάρα, սպիտակ:

փով յողջն . . . եւ չափեաց հանդէպ ծովուն հինգ հարիւր չափով յողջն . . . եւ չափեաց հանդէպ հարաւոյ հինգ հարիւր չափով յողջն (Եղեհ. Խ. ԽԲ.):

Մեր յողջնութիւն դէմ Յունարէնն ունի καλαμο: , որ նշ. եղէզն, նաեւ մասնաւոր չափի մը անուն է, (ինչպէս առ մեօք Բերքօ կամ արշն): Այս Յունական բառը καλαμος, կայ թարգմանուած նաեւ՝ եղէզն (Թէպէտ ոչ հին) իբրեւ չափու անուն:

— Ունէր եղէզն ոսկի 'ի ձեռին իւրում զի չափեսցէ զքաղաքն եւ զգրուան նորա եւ զպարիսպս նորա (Յայտ. ԻԱ. 15): Բաղդ. կանգնիմ, յորմէ՛ կանգուն, որ նշանակէ թէ՛ կանգնեալ, եւ թէ՛ չափ, (մէթրօ):

Չոզ նկատի իբր հաստատուն ինչ եւ կանգնաւոր:

Յորմէ՛ 'ի հակառակէն՝

ՍՈՂԱՄ,
ՍՈՂՈՒՆ, (որ գնայ քարչ ընդ գեափն): Յորմէ

ՍՈՒՂ, ՄԼԵՄ, բաղդ. ձգեմ, ձիգ եւ ձուկն: Յորմէ

ՄԼՈՑ (*), ոչ մասնիկ է, որպէս հնոց, համբարանոց, Բարսոց, Երկայն (փայտ)ը հարճեցընելու քարճէ՛ք ճն:

Յորմէ

ՄԼՈՑԻ (**), ծառի մը անուն:

(*) Երկամի իմն գործի բողճածանի, որ սողելով իմն հատանէ զփայտ կամ զասխտակի (Ն. Նշ. Բո.):

(**) Յուն. πρίων եւ σχιζω (սղոց եւ հերձում), πρίνος եւ σχίνος (սղոցի եւ հերձի): Այս բառերը Յունարէնի մէջ 'ի բնէ նմանաւայն գտնուած են, որով այս բառախաղը կրցեր է ձեւանալ, եւ Հայերէն Թարգմանութեան տանն՝ ուղջ եւ հերձ բառերէն ուղջի եւ հերձի ձեւացումը կը ցուցնէ: Սէ այս բառերը մասնաւորապէս այս տեղին համար ձուլուած, եւ առաջին անգամ գործածուած են իբրեւ ծառի անուն:

Հետեւեալ սողերուն նեղիկակը մեր այս վարդապետութիւնն իբրեւ հերեփկոտութիւն

Այսպէս եւ
ՀԵՐՁԻ, ծառի մը անուն, եւ ձեւացած է 'ի բառէս՝

ՀԵՐՁՈՒՄ, Յն. սչիջա:

ՀԵՐՁՈՒՅՆ, Յն. սչիջա, Արար. եւ Երբ. ֆերճ, ֆերչ, նշ. պատաստուած:

— Եւ հերձաւ վարագոյր տաճարին ընդ մէջ (Դոմ. ԻԳ. 46): — Եւ ա՛նա վարագոյր տաճարին ցեղալիերկուս (Մարթ. ԻԷ. 51): — Եւ վարագոյր տաճարին պատասեցալիերկուս (Մարթ. ԺԵ. 38). Կրեքին ալ՝ Յուն. սչիջա:

— Ընդ որո՞վ ծառով հասեր առ դոսա. — ընդ հերձեալն. — բարւոք (Յն. օթծոց, ուղղակի. Տես Ուն. 'ի Ծոռ. Հո. Բ. 653): — Ստեցեր 'ի քոյին զլուխ. զի հրեշտակ Աստուծոյ առեալ հրամանն հերձցէ զքեզ ընդ մէջ (Դոմ.): — Ընդ որո՞վ ծառով հասեր առ դոսա — ընդ ուղջեալն. — բարւոք ստեցեր ի քոյին զլուխ, կայ աւասիկ հրեշտակ Աստուծոյ սուսեր մերկ 'ի ձեռին ուղջել զքեզ (Արար. նաեւ

ԵՐԹՊ, Յն. սչիջա, օթի: — Եղից զքեզ 'ի ձերպս վիմին (Եւ ԼԳ. 22): յն. օթի: — Թարբուսցեն յայրս եւ 'ի ձերպս վիմաց (Եայ. Բ. 19): յն. սչիջա:

ՁԵՂՈՒՆ, նոյն է եւ Յն. սτέγη:

Յորմէ՛ 'ի հակառակէն՝

ՑԵԼՈՒՄ, յորմէ

ՑԵՂ, բաղդ. աղն եւ զանազան,

կը նկատէ, եւ բացէ 'ի բաց կը մերձէ ուղղափառապէս, եւ իբրեւ 'ի պատասխանի՝ այս բանի մը խօսքը կ'ըսէ՝ սակայն իւր այս խօսքերը, որ ըրած է միամտորար, մեր վարդապետութիւնը ոչ միայն չցրեր, այլ մասնաւոր կը հոտտատէ, բանգի կը վրայէ Սէ հերձի որ ծառի մը անուն է, հերձում բային հերձ արձատէն ձեւացած է. եւ հետեւորար՝ ինչպէս մէկը, անանկ ալ միւսը. ուրեմն կ'ընդունի որ հերձի եւ ուղջի՝ ծառի անունն զոյրութիւն չունէին 'ի սկզբան, եւ այս Թարգմանութեան առթիւ զոյցան:

պատեմ եւ պատառեմ: — Վարագոյր աստարին ցեղաւ յերկուս (Մտբ. ԻԷ. 51) : եւ Արար. «Իւրիւք, նշ ցեղ. (սա նկատի իրր՝ բաժանումն) :

Եւ
ձե՛ղ. Գե՛Մ, 'ի ձայնէս՝ ցեղ. (բաժանումն) : — Ճեղքեաց զնա իրրեւ զուլ մի այժեաց (Դառ. ԺԴ. 6) : — Գուցէ ճեղքիցէ զնսսա յեղբայրութենէ (Ուլ.) : — Մի է ճշմարտութիւնն, եւ ոչ 'ի բազումս ճեղքեաց (Ուլ. Մտբ.) :

Յորմէ (ծաղիկ, ծաղկիմ) 'ի հաւկառակէն՝

ՁԱՂԿ, Յն. κλάδος, ράβδος :

ՁԱՂԿԵՄ, — Երիցս ձաղկեցայ (Բ. Կարմբ. ԺԱ. 25) : յն. ραβδίζομαι : եւ ԵԻԼ, ԵԼԻՄ, եւ

ԵՂՕՏ, յորմէ 'ի հաւկառակէն՝

ԵՂՕՏ, նկատեալ իրր պինդ, կործրր : Բաղդ. երես եւ երեզ, քժուար եւ քածաւարտ : եւ, յորմէ (ծաղիկ), 'ի հաւկառակէն՝

ԵԱԼՔ, ԵԱԼԵՄ, քանզի ծաղիկը բացուած կը նկատուի Բաղդ. կոկոն : Յորմէ 'ի հաւկառակէն՝

ԵԱԼԱԼԵՄ, յորմէ՝

ՃԱՊԱՂԵՄ, — Գահեկանս ճապաղել (Պտբ.) :

(ճ ա ա լ)
(ճ ա պ ա ղ)

Բաղդ. ծարրել եւ ծրարել : Մերս

ԱԵՈՒԵՍ(*), գրեալ եւ ԱԵՈՒՂ,

ԱԵՈՒՆԱՄ, ԱԵՂԱՆԱՄ, — Մինչ ածխանալ (կամ ածղանալ) տեսանել զքաղաքն ակն ունէր, պատկակիր տեսանէր (Փիլ. Թաթն.) :

Նոյն է ընդ բառիս՝ ծաղիկ. եւ Ի՛՛ մասնիկ է, որպէս 'ի բառքս՝ սաստիկ, գահե՛-իկ, ասա՛-իկ :

Արդ ծ ա ղ նոյն է ընդ՝ ա ծ ղ (անամ) 2 1 3 2 1 3

(*). «Ածուխ կամ ածուղ, իրր՝ անծուխ, զի ոչ եւս ձիւ իրրեւ զիւրայն : (Քերական. Զարգ. 1470) : Տես նաեւ Զնդեւր. նախ. էջ 60 :

քանզի այսպէս է եւ 'ի Յն. ἀνθραξ, որ նշ, ածուխ, կայծ, ծաղի 'ի բառէս՝ ἄνθος, որ նշան. ծաղիկ. πυρός : ἄθος, նշ. «ցնցուղ հրոյ», բառ աս բառ՝ հրոյ ծաղիկ, Յն. περιπατήσαι τὴν ἐπ' ἀνθράκων πυρός : — Գնայցէ՛ սք 'ի վերայ կայծականց հրոյ (Առաւ. Զ. 28) : յն. ἀνθρακες; πυρός : — Կայծակունք հրոյ (Մառ. ԸԼԹ. 11) :

ԵԽԵՄ, յորմէ

ԵՈՒԵ, ԵՈՒԱՆ, ԵԽԱՆԵԼԼ,

ԵԱԼԵՄ, — Սպասեցանս (ճախեցան) որպէս ծուխ աւուրք իմ (Մառ.) :

ԵԱԼՔ, յորոց 'ի հաւկառակէն՝

ԵԽՆԻ, եւ

ԵՂԻՔ, նկատեալք իրր՝ պինդ, հաստատուն, ամուր : Բաղդ. կարկուտ եւ կրկուտ, ծնօտ եւ ծղօտ : եւ

ԵԱԳԵՄ, քանզի ծագել եւ ծաղկել նշանակին սկիզբն անուել երեւելոյ : — Յորժամ տեսանիցէք ամպ ծագեալ յարեւմտից (Ղաւ. ԺԲ. 54) : Իրր աշխ. ծայր դառն, երեւել յիշատ, նոր սկիզբն առն իրեւմտ : Յն. ἀνατέλλουσα :

ԵԱԳ, (ծայր, սկիզբն) : — Թայցէ զժապ մասին իւրոյ 'ի ջուր (Ղաւ. ԺԶ. 24) : — Ի ծաղաց երկնից ենք ելք նորս (Սառ. ԺԸ. 7) : — Մագաց 'ի ծայրս աշխարհի : — Մինչեւ 'ի ծագս երկրի :

Յն. τέλος; նշ. վախճան, կառարած, եւ ծագ, ծայր, եւ τέλλω, ծագել : — ἤλιος τέλλοντος ('ի ծագել արեւոյ), յորմէ 'ի հաւկառակէն՝

ՁԱԳ, իրր՝ ծագեալ կամ սկիզբն առեալ : Բաղդ. ծիր եւ ծայր, կատար եւ կատարած, հաւ եւ յաւ, սաղաւարտ եւ աւարտ, այգ եւ ագի :

Իսկ
ՁԱԳՍ ՀԱՆԵԼ, Թրք. եւ իրաւ լեքարմէ, Յն. νοσσοποιέω :

— Անդ թոշունք երկնից ձագս հանցին (Մառ. ԸԳ. 17) : — Ոզնիք ձագս հանցին (Եսայ. ԺԳ. 22) :

Եւ

ԵԱԿԵՄ, ԵԱԿ, Իբր թէ՛ ծագ կամ ծայր շինելու համար՝ որ եւ է մարմնոյ մը՝ մէջտեղը բանալ, որով բացուածքը՝ կ'ըլլայ՝ շօկ, իսկ ծայրերը կամ շրթուքը որ այն ծակին սահմանը կը գծեն, կ'ըսուին՝ ծագք, Յունարէնին մէջ ալ՝ շօկէլ եւ սօկօնէլ նշանակող բայերը նմանաձայն են՝ ծրսսա, նշ. ծակել, եւ ծրէա, նշ. սահմանել, նոր Հայերէնի

ՀՈՐԻՁՈՆ բառը (Յն. ծրէա), ներկայ ընդունել. ծրէա, սահմանել բառին, կը նշանակէ այն շրջանակը կամ պիծը որ մեր աչքին տեսութիւնը կը սահմանէ:

Յորմէ (ծագել) ՚ի հակառակէն ԵԱԾԿԵՄ, ԵԱԾՈՒԿ,

ԵԱԾԲ, բազմ. թագ եւ թարուն, դարիմ եւ դարանիմ, ջուցանեմ եւ սուղանեմ: Յորմէ

ՅԱՆՈՒՆ, ՅԱՆՆՈՒՄ, ՅԱՆՈՒՅԱՆԵՄ, — Գաղարեան ՚ի բարկութենէ սրբամառութեան քո, եւ ցածի՛ր ՚ի չարեաց ժողովրդեան քո... եւ ցածեաւ տէր ՚ի չարեացն զոր ստաց աւնել ժողովրդեան իւրում (Եւ ԼԲ. 12—14):

ՅԱՆ, — Պարտ է... լինել հեզ, ցած: — Չձայն ալեաց նորա (ծովու) ցածուցանէ (Սաղ. 1):

Յորմէ ՚ի հակառակէն՝

ՅԱՍՈՒՄՆ, ՅԱՍԿՈՏ,

ՅԱՄՆՈՒՄ, — Աղաչեալ Մովսէսի ցածեաւ տէր ՚ի ցամանէն (Նի. Եւ ՃԼԳ.): — Չխաբող զցատուին ցածուսցէ (Սեբեբ. Զ. 118):

•••

ՀԻԻՂ, ԽՈՒՂ, Պրս. Կիւնի՛ նոյն նշ. — Որչափ զիւղի միտջ գտեղի ունել (Ուկ. Մարտի): — Իբրեւ բղխուղ մի մրգապահաց (Կու. ԼՆՃ.):

•••

ՏԱԾԵՄ, Պ. արարա (ար.), արարա

(իգ.), նշ. դայեակ, տածիչ, մանկատած, սնուցիչ, յորմէ

ՍՏԱԾԵՄ,

ԵԵՐԱՏԱԾԵՄ, — Յակար ձերատուծի ՚ի Յովսեփայ (Նի. ՄՆԳ. ՄԳ.). յն. Կիտրոպօ. Կիտրոպօ:

ԵԵՐԱՏԱԾՈՒԹԻՒՆ, Յն. Կիտրոպօ. Կիտրոպօ, իսկ Կիտրոպօն Կիտրոպօն, նշ. ձերանոց, պատուպարան ձերոց:

•••

ՀԻՄՆ, Յն. ὁ ἡμέτερος, ὁ ἡμεῖν, եւ ὅμην (Կոչ.) (հիմէն, զիք հարսանեաց, հարսանիք, կամ ամուսնութիւն անձնաւորեալ):

Հարսանիք կամ ամուսնութիւն նկատի իբրեւ սիրգին կամ հիմն աճման մարդկային ազգի: — Ամուսնութիւն զազգ մարդկան անմահ անէ (Պրոֆ. 1): — Սկիզբն ընկերութեան ամուսնութիւն (Արեւիկա): — Առաջին աճումն մարդկան ազգաց յամուսնութենէ է, եւ արմատ մարդկեղէն բուսոյ Հարսանիք (Սեբեբ. Ը.): — Առաջին ՚ի կարեւորացն, եւ մանաւանդ հիմն կենցաղօղուտ պիտոյիցն մարդկան՝ ամուսնութեան մեծարդի արտրժակ (Պրոֆ. 552):

ՀԻՄՆ ԱՐԿԱՆԵՄ, իբր թարգմ. Թրք. Ըեհէլ գրգմէ, — Ո՛ւր էիր մինչ ես հիմուն արկանէի երկրի (Յաբ. ԼԸ. 4). յն. Θεμελίον, հիմնեմ. իսկ իբր չէղք կամ կրաւորական՝ կ'ըսուի անկանի՛ բայով: — Յօրէ յայդմանէ յորում անկաւ հիմն տաճարիդ Տեառն (Աւգէ. Բ. 19): — Անկան հիմունք տանն տեառն (Բ. Եր. Գ. 11): Իսկ

ՀԻՄՆ ԳՆԵՄ, իբր թարգմ. Յն. Θεμελίον θεῶν: — Իբրեւ իմաստուն ճարտարապետ հիմն եղի... հիմն այլ ոք ոչ կարէ դնել քան զեղեգան, որ է Յիսուս Քրիստոս (Ա. Կորնթ. Գ. 10—11):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԽՄՆ(*) , ԽՄՆէ , 'ի ձայնէն Յն. ՆՄՆՎ,
Բաղդ. քնչ (ծն:իւ) եւ 'ի մէջն
քնչ (ած.) , առեւանդել 1 2 3 4
եւ հարեւանցիկ , յորմէ

ՀՈՄԱՆԻ , — Յայտնեցի ամօթ
պոռնկութեան քո առաջի հոման-
եաց քոց (Եւէկ, ԺՁ, 36) : — Ժո-
ղովցիցի զամենայն հոմանիս քո բնոյ
որս դու խառնակէիր (Արք 37) :
Այսպէս եւ (հոմանի = հիմհնէ) :

Խօւի՛ բայը (հայցական խնդրով)
ամուսնական վիճակ մը բացատրե-
լու բնութիւնն ունի , (տե՛ս զբայը) .
ուստի այս տեսութեամբ ճնունոյ
կուտայ քանի մը այսպիսի բառերու
որ սահմանուած են նշանակել ա-
մուր եւ հաստատուն բաներ , այն
օրինաց համեմատ որ տեսուեցաւ
'ի վերոյ , այսինքն՝ թէ հիշե՛ ծա-
զումն ունի հիշե՛ բառէ մը , որ է
զիք հարսանեաց , կամ ամուսնու-
թիւն անձնաորեալ :

ԽԱՐԻՍԻ , ըստ կրկին նշանակու-
թեանն . — 'ի վերայ սորա իբրեւ 'ի
հաստատուն խարսիս յինել հնար է .
(Պշար. Օրէն.) . յն. βάρη : — Բուռն
հարկանել զհանդերձեալ յուսոյն ,
զոր իբրեւ զխարսիս հաստատուն
եւ անչարժ ունիցիմք անձանց մե-
րոց (Եբք. Չ. 19) . յն. χυρα , (խա-
րսիս նաւու) : Եւ

ԽՈՐԻՍԻ , քանզի Քոր , (տես ըզ-
բառոյ) նկատի լոյծ : — (Մեղուն) 'ի
սկիզբն սկսուածոյ զործոյն անգայտ
մաղովք անօսր զործոյն զզործած
զբոյն յորինէ , վասն ջրի եւ լոյծ
նորոգ զմեղրն ժողովելոյ (Վեցօր.
Ը.) : Եւ

ԽՐԱՅԲ , — 'ի շաղամաթէ միջէ
մինչեւ 'ի խրացս մի կօչկաց (Մշար.
ԺԳ. 23) : — Չեմ բաւական խոնար-

հիլ եւ լուծանել զխրացս կօչկաց
նորա (Մբէ. Ա. 7) :

ԽՐԱՅԵՄ , — Խրացեալ գոտս Աւե-
տարանական ուսմամբն Քրիստոսի
(Նեղոս) , Եւ

ԽՐԱԽՈՅՍ , ԽՐԱԽՈՒՍԵՄ . Եւ
ԽԻՉԱԽ , ԽԻՉԱԽԵՄ , — Ոչ իշխել
արքայից արքայ 'ի ծառայ 'ի կայսր
խրախուսել , եւ ոչ կայսեր սք ծա-
ռայ 'ի սասանականն խիզախել (Եւ-
էկ 252) :

Նաւե .

ՅՈՅՍ , — Չոր օրինակ խարխիւն
յորժամ 'ի նաւէն 'ի խոնարհ կախի-
ցի , չտայ թող նաւին այսր անդր
սայթաքել , սոյնպէս եւ յոյն (Ուկ.
Եբք.) : Թերեւս եւ

ԽԱԽԱՅ , ԽԱԽԱՅՈՅ , յորմէ (խրացք)
'ի հակառակէն՝

ԽԱՐՉ , յորմէ 'ի հակառակէն՝
ԽՈՒՐՉ , բաղդ. օդ եւ յօդ եւ հօտ :

Յորմէ 'ի հակառակէն՝
ԳՈՒՐՉ , — Ես 'ի նեղել նոցա քուրծ
զգե՛նուս (Սաղմ.) :

ՏԽՈՒՐ , ա-(ա)խուր :
ՏԽՐՄ , կազմեալ 'ի Պրս. Իէւր-
բէ՛ , ուրախ , Իսկ

ՈՒՐԱԽ , Յն. χαρά , նշ. ուրախու-
թիւն , Արար. բռե՛ , յորմէ Թրք.
բռե՛ , նշ. օղի , ցթի , իբր զի զինի
ուրախ առնէ (Սաղմ.) :

Այսպէս եղած է՝ չըլլալու համար
բռե՛ , կամ արագ , երագ , երախ ,
երակ : — Տո՛ւք բռե՛եցա՛նէն (Եբք.
օղի) արտմեցելոց եւ զինի ըմպել
ցաւագնոտաց , զի արբցեն եւ մո-
ռասցին . . . զցաւս իւրեանց (Աւակ.
ԼԱ. 6) : — Ասէ ցնոտս որթ . թող-
եալ զգինի իմ , եւ զուրախութիւն
Աստուծոյ եւ մարդկան , եւ երթ այցելմ
իշխան լինել փայտից (Գար. Թ. 13) :

ՈՒՐԱԽ ԼԻՆԻՄ , Թրք. շաւ : շաւե՛ :
Յորմէ
ԽՐԱԽ , ԽՐԱԽՈՒՆԲ , ԽՐԱԽՃԱՆ ,

(*) Այս բառը՝ իբրեւ մասնիկ՝ գալով եբք
եւ բռե՛ մոկբայներուն վրայ՝ կը կազմէ եբքինն
(իբր՝ եբք-իմն , ուրեմն , իբր՝ ուր-իմն) :

ԵՐԱԿԱՆՔ, — Հրամայեաց բազմել երախանս երախանս (Մարկ. 2. 39), իբր՝ սեղանակիրց (երբ, խան), Թն. συμπόσια συμπόσια, ուսել խանը ուրախանայ կ'ենթացրէ. եւ ուրախութիւնը՝ հաւաքաբար կը մտածուի, անոր համար +ե-դէ+ որ քստ Պրս. նշ. ուրախութիւն, քստ մեղ է քաղաք, ուր է բազմութիւն ժողովրդեան, եւ Թն. ξερισος, (անապատ) է մենացեալ (քստ ձայնին)։

ԲԱԶՄԻՄ, ԲԱԶՄԱԿԱՆ, ԲԱԶՄՈՒԹԻՒՆ, ԲԱԶՈՒՄ, բառից արմատը մէկ է, այսինքն՝ Պրս. արեւ, կուշունք, իրախունք, Բաղդ. խուսթ, ակուսթ, խնջար, քաղաք, շէն, վաղարջապատ, երուսնդաշատ։

Ուրիշ է
ՀԻՄԷՆ, շախ ինչ հեղանիութից, Թն. 7327:

ԱԶՈՒ, քստ մեղ՝ նշ. խակ՝ չեւ հասունացեալ խաղող, քստ Պարսից արեւ, նշ. ընկողջ՝ որ դեռ մէջը լեցուած չէ, խակ ընկողջ Թրք. էնէ դեշ ճէփէշ, — Հարքն սղոխ կերան, եւ որդուց աստուծնք ասան (Եդէի)։

Յորմէ
ՈԶՈՒ, (քստ գաւառական), կուսայ կեղեւ թարմ ընկուղի։

Յորմէ (ազոխ) ՚ի հակառակէն ԱՏՈՒՔ, լեցուն, հասած, (ցորենի վրայ խօսելով)։ — Նախ զխսան, ապա զհասին, ապա զցորեանն ասողք ՚ի հակին (Մարկ. Դ. 28)։ քն. πλῆρης, (լի, լցեալ)։ Իսկ

ԸՆԿՈՅԸ, գրի եւ
ԸՆԿՈՅԸ, եւ նկատի իբր պինդ, կարծր. ծագի ՚ի Պրս. էնիէշ կամ էնիէշ, որ նշ. գործի. ասի եւ զառնացի անդամոց, ՏՏ. արեւ, բէճիւլ։

Իսկ Թն. χέρου, նշ. ընկողջ, կազին, եւ լայնարար զամենայն պտուղ փեճեկաւոր եւ կարծրապինդ, իսկ

ԸՆԿՈՅԸ, Պրս. էնիէշ, նշ. ասնացի անդամ։

ԿԱՂԻՆ, (սեւ.) կ ա ղ ն-ոյ, Լ. 1 3 2 4
glans, (սեւ.) glans-is, 1 3 2 4

Յորմէ
ԿԱՂԻՆ-Ի, որպէս խնձոր-ի, սղոց-ի, 1324 հերձ-ի։

glan
— Եղիցին... իբրեւ զկաղին թթափեալ յիւրաքանչիւր պատկերց (Եսայ. 2. 13)։

ԿԱՂԻՆ, քստ Լատին glans։
Յորմէ (թէ վայրի եւ թէ ընտանի)

ԿԱՂԻՆ, կայ եւ Թն. βάλανος, եւ Գորացի հնչմամբ՝ γάλανος։

ԿԱՂԻՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ, (Թն. κάρυον βασιλικόν), նշանակէ ընիշշ, կ'ըսուի նաեւ βάλανος διός, կաղին Արամազդայ, այսինքն՝ ընիշշ։
ԿԱՂԻՆ ՎԱՅՐԻ, Թն. փալի։

Այս Յունարէն բառը ստորին Յունարէնի մէջ նշանակէ՝ արեւ, որ արեւ, ծագելով ՚ի քստէս փալոս, որ նշ. անկեղեւ, անպտուած, թրջատեալ, հատեալ շուրջ, ինչպէս է վայրի կաղինն ձեւը։

Յորմէ (ընկողջ) ՚ի հակառակէն՝ ՈՂԿՈՅԸ, նկատեալ իբր կակուղ, Իսկ

ՆԺՈՅԻ (*), նոյն է ընդ քստին՝ ԸՆԳՈՅԸ, (ն ժ ո յ գ, ԸՆԳՈՅԸ), 2 6 4 5 3 1 5 3 4 2

այսպէս Պրս. արեւ, նշ. եւ ընկողջ, եւ նժոյգ։

Բառից կազմութիւնը բաղդ. նոսթ, նժար, նշխար, նկան, նկուն, նպար։ Պարսիկ լեզուն ունի նաեւ ուրիշ քստ մը՝ արեւ, որ թէպէտ նժոյգ կը նշանակէ, սակայն կը թարգմանի՝ յեռու + առաւել, եւ կը պատասխանէ Տաճկերէնին՝ եեռեռ արեւ, եւ

(*) Նժոյգ եւ ընիշշ զնի իբր նոյն է եւ չտեսածն զնոյնութիւնն. նոյպէս արեւ եւ կրայ։

կըսուի՝ եկեղեցի — լի լիքով, Արար. եւ Տճ եկեղեցի նշ. ձեռն, եկեղեցի՝ իրր 'ի ձեռն. ասով կարծեմ բաւական բացատրուած կ'ըլլայ թէ ի՞նչ ըսել կ'ուզէ 'ի մեզ
 Եփոսոս Ի Զեմոն, — Հինգ հազար հեծեալ վառեալ նշանք 'ի յեռն (Ա. Մ. Զ. 35)։ Թուճարէնը չլուծեք այս կնճիւրը։

ՃԱՐԱԿ, Պրս. լիքով, լիքով, նշ. արօտ, լիքով, արածուճ, լիքով, արածել, լիքով, ճարակաւոր, արօտական անասուն, լիքով, մակաղատեղի խաշանց կամ արօտական կենդանեաց։

Այս բառը՝ ինչպէս վերի օրինակները ցուցին՝ Պարսկերէնի մէջ ուրիշ նշանակութիւն չունի. իսկ 'ի մեզ կը նշանակէ նաեւ՝ ծառայումն (հիւանդութեան, մորթութեան, բոցոյ, հրդեհի վրայ խօսելով), նոյնպէս եւ բայը

ՃԱՐԱԿԵՄ, ՃԱՐԱԿԻՄ, ՃԱՐԱԿ ԳՏԱՆԵՄ, ՃԱՐԱԿԱՆՈՐ, արածել, ուտել, ծառայել, զայրանալ, (ախտի, հոյ եւ այլն)։ — Մտցէ եւ ելցէ եւ ճարակ գտցէ (Թ. 4)։ — Սոքա աներկիւղ գանձինս ճարակեն (Թ. 12)։ — Ճարակեսցէ գայլ ընդ գառին . . . որթ եւ ցուլ եւ առիւծ 'ի միասին ճարակեսցին (Եւ. Ժ. 6—7)։ — Զի մի՛ առաւել ճարակեսցի (մորթութիւնն) 'ի ժողովրդեանն (Գ. 17)։ — Բանք նոցա իրրեւ զքաղցիկ ճարակ գտանեն (Բ. Տ. 17)։

Այսպէս է նաեւ 'ի Յն. ἡ νομίη, նշ. արածին արօտականաց, նշան. նաեւ ծառայումն զայրանալն ախտի, բոցոյ, հոյ, եւ բայը νέμω, ճարակել, արածել անասնոց, եւ ծառայել հիւանդութեան, եւ այլն։

Տճ. եւսլ՝ նշ. արձակաւայր, արօտաւայր, մարմանդ, եւսլ՝ ծառայել, տարածել, եւ եւսլ՝ ծառայել, ճարակել։

ԳԱՋՊԷՆ, Պրսկ. կէտեկէ-դէն, Թն. թղտղտ, այն է ՌեՏԻՆ, . . .

ՏԷՊ, (սեռ.) տրգի. Պրս. Բէյլ, նշ. սուր, արածայր, տէգ. Տճ. Բէլ, արածայր, եւ րէ, ուղղորդ, կանգուն, րէ րոտեմ, կանգուն կալ։ — Հար զնակուշան 'ի տէգ նիգակի (Ե. 1)։ Թորմէ եւ

ՏԻՊ, բազուկ, Տճ. րէլ, Թն. βροχίον : — Մի՛ զտիգս մերկանալ, մի՛ զայտս ցտել (Ռ. 4, Փ. 1)։

Թորմէ (տէգ) 'ի հակառակէն՝ ՏԻԿ, բազդ. արդն եւ արդու, գեղարդն եւ քաղիթ, մկան եւ մկունդ, սուր եւ սրուակ, դատակ եւ տատակ։

ԹԵՔԵՄ, րէլ, Թն. Թիլո, նոյն նշ. — Իջանէին թեքել իւրաքանչիւր զգերանդի իւր եւ զգործի իւր, եւ իւրաքանչիւր զգայտատ իւր եւ ըզմանգաղ իւր (Ա. Թ. 20)։ — Զլեղու սրել եւ թեքել (Ռ. 4, Մ. 1)։ Թորմէ

ԹՈՒԲ (*), ԹՐՔ, Բէ-րէ-րէ, ԹՔԱՆԵՄ, ԹՐՔ, Բէ-րէ-րէ, Ի ՔԱՅ ԹՔԱՆԵՄ, 'ի բաց հեղուլ, հանել արտաքս, չընդունել։ — Առաջին անկեալ սերմնն զայլն իրրեւ զաւելորդս 'ի բաց թքանէ (Ե. 1)։

Իսկ (Ե. 1, Խ. 9), «Եւ եղիցի ամենայն շունչ անասնոց 'ի բաց թքելոց»։ զՅունականն ἐκείστων (գեւնոց)։ Թուի ընթերցեալ 'ի մեզ ἐκχεόντων ('ի բաց թքելոց)։ քանզի Թոյնն ունի, καὶ ἔσται πάντα ψυχὴ τῶν

(*) Տճ. Բէ-րէ-րէ, Բէ-րէ-րէ, մեր բառէն է։

ζώων ἐκζέοντων, եւ եզիցի ամենայն շունչ կենդանեաց զեռնոց :

ԹՈՒԹ, — Հայս զմեր օդս ձգեն առ մեզ թող թոքքն որ 'ի մեզ հաստատեալ են (Վեջօր. է. 139) :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՏՈԿ, ՏՈԿՈՒՆ, ՏՈԿԱՄ :

Յորմէ (աէգ)

ՏԻԿՐԻՍ, ՅՆ. τίκρις, դետ անուանի յարեւելս :

Կուրախոս Հոսեփոս Հոտվայեցի պատմագիրն կ'ըսէ թէ Տիգրիս գետին անունը Պարսկերէն է, եւ կը նշանակէ՝ աէգ. այսպէս ըսած են նաեւ Սարաբոն եւ Պլինիոս, Իսիդոր եւ ուրիշներն ալ կ'ըսեն թէ Յունական τίκρις բառն է որ կը նշանակէ վագր : Կուրախոս ըսած է. « Ոչ այլ գետ զոյ 'ի կողմանս արեւելից որ այնպէս սաստիկ խաղայցէ, որ եւ զբազում իսկ յորդանուր հեղեղատաց ոչ միայն զջուրն, այլ եւ զբարինս եւ զվէմս յինքն անու. եւ վասն երազն խաղայցից Տիգրիս անուն կոչի նորա. զի 'ի Պարսից լեզու Տիգրիս զաէգն կոչեն » :

Յիշեալ գրքին Հայերէն թարգմանութեան (Հ. Բ. էջ 427). « Ի Պարսից լեզու Տիգրիս զաէգն կոչեն » ըսուածքին վրայով՝ Հայ թարգմանիչը (*) կ'ըսէ 'ի ծանօթութեանն. « Ի Պարսից լեզու այժմ աէգ ոչ ուրեք գտանեմք, եւ ոտքս (վերջ յիշուած մատենագիրներն անհարկելով) որ Պարսից եւ Մարաց զանունն առն, զՀայս զսանձանակիցս նոցա իմանան՝ Պարսից կամ Մարաց անուամբ » :

ԴՃՆԻԱԿ, Պրս. Դէճէն, նոյն նշ. (ըստ օրին. օժընդակ) :

ԴԱԺԱՆ, Պրս. Դէճէմ, նոյն նշ.

ԴԱԺԱՆՈՒԹԻՒՆ, — Ի սկզբանս երեւելոյ պատգոյն՝ թթուք, զգածանք եւ փոթոթանամք (Վեջօր.) : — Ոչ

'ի միջէ ծառոյ երկու պտուղք, մին անոյշ եւ մին դաժան (Եւէէ) : — Կէսն 'ի փառս եւ կէսն յանարգանս, մի թերն յանոյշս եւ միւս թերն 'ի քոժան (Եւէէ) : Տպ. Թերն 'ի քոժան : — Կէսքն 'ի ծառոց զթթուութիւն եւ զգաժանութիւն ունիցին... իսկ եւ իսկ դաժան 'ի քաղցրութիւն եւ յանուշութիւն (Վեջօր. Ե) : — Եթէ զաւանիցի ոք որ... իւրով դառն զգածանութեամբն տեսանիցէ 'ի մեզ զպարկեշտ կերպարանս (Վեջօր.) : — Մի՛ ոք 'ի ձէնջ արմատ 'ի վեր բուսեալ դաժնութեան եւ դաժանութեան (Օրէն. ԻԹ. 18) : ՅՆ. ἐν γολῆ καὶ πικρί : Յորմէ

ՏԱԺԱՆՈՒՄ, — Վաստակեցին, տաժանեցան հեծեալքն եւ լքն (Ա. Մ. Ժ. 81) : այլ օրինակ լքնն :

ՏԱԺԱՆԱՌՐ, եւ

ԺԱՆՏ, իբր համառօտութիւն վերնոյն, (դ ա ժ ա ն — ժ ա ն (ա) դ) :

4 1 2 3

ԺԱՆԻ,

ԺԱՆՏԱԺՈՒՏ, ըստ օրին. Բէրն, Կերն, — Եւ ժանտաժուտն ասէ արհամարհանօք (Բ. Մ. Ժ. 5) : — Որ զիւր որդին Որմիղդ անուշահոտ եւ լուսաւոր անդէն յորովայնին գիտէր, զմիւս որդին թէ ժանտահոտ եւ խաւարին իցէ, ի՛բր ոչ զիտաց (Եւէէ) : — Իմ որդին լուսաւոր եւ անուշահոտ է, դու խաւարին եւ ժանտահոտ ես (Ապ) : — Կողովն մի էր յոյժ քաղցր թզոյ... եւ կողովն երկրորդ ժանտահամ թզոյ, որ ոչ ուտիցի 'ի ժանտութեանէ իւրմէ (Երեմ. ԻԴ. 2-3) :

ԺԱՆՏԱԹՁԵՆԻ, Թ. συκοχυρία :

— Ել 'ի ժանտաթղենին տեսանել զՅիսուս (Ղ. Կ. Ժ. 4) : Ասի եւ ՄՈՒԱԹՁԵՆԻ, ԹՆ. συκόχυρος :

ՄՈՒԱԹՈՒՉ, նաեւ

ԿԱՏԱՂԵՆԻ, — Գոյ 'ի թզենիս որ անուանեալ կոչի կատաղենի, այսինքն՝ վայրի մոլաթուզ (Վեջօր. Ե) :

(*) Հ. Յոզէփ Գաթրոնեան :

Իսկ

ԳժՆԻԿ, Պրս. ԳժՆԻԿ, նշ. հե-
րիւն (ՏՃ. ԳժՆ, ԳժՆ), և ԳժՆ-
նշ. խալթոց իշամեղուի: — Փո-
խանակ դժնկին նոճ ելցէ, Սիմա-
քոս՝ փոխանակ դժնկին եղիճ սաէ
(Ուկ. Եւոյ): Յորմէ

ԳժՆԵԱՅ,

ԳժՆԵՄ, Պրս. ԳժՆԵՄ, նոյն նշ.

ԳժՆԱՄ, Պրս. ԳժՆԱՄ, նոյն նշ.

ԳժՆԱՐ, Պրս. ԳժՆԱՐ, նոյն նշ.

ԳժՆԱՐԱՆ, թրք. թրք. ԳժՆԱՐԱՆ, (մկ.) որպէս և հար-
ԳժՆԱՐԱՆ, Պրս. ԳժՆԱՐԱՆ (յոյժ՝
կարի դժուար, դժուարագոյն):

Յորմէ

ԹՇՈՒԱՌ,

ԳժՆԱՐԱՆԻՆ, Են. δούρατος, Պրս.

ԳժՆԱՐԱՆԻՆ, Պրս. ԳժՆԱՐԱՆԻՆ, նշ.
Վատանուներ թիւն, և նշանակէ՝
նախատինք: Յորմէ

ԳժՆԱՐԻ, Պրս. ԳժՆԱՐԻ (Թրք.
ԳժՆԱՐԻ, թշ մ ա ն = թշնամ):

3 2 1

Գժ, մանկի է, Պրս. Գժ, Գժ-
Են. ծո:

Տժ, յորմէ համառօտեալ

Տ, -- Գժէտ -- Գժար -- Տժնու-
թիւն:

ՇՈՒԱՅՏՈՒԹԻՒՆ, Արար. շեհեթեթ
(եղ.), շեհեթեթ (յթ.):

ՇՈՒԱՅՏՈՒՆ, ՇՈՒԱՅՏԻՄ, — Չգոյշ լե-
րուք անձանց, զուցէ ծանրանայ-
ցին սիրտք ձեր շուայտութեամբ և
արբեցութեամբ և հոգովք աշխար-
հականօք (Ղկ. ԻԱ, 34). յն. κραπίδα,
Յորմէ 'ի հակառակէն՝

ՏՈՒԱՅՏԻՄ, թաղք, պաղտօտիմ և
պժգամ, տարփամ և տառապիմ,
տննչամ և տանջիմ, անձկամ և
անձկանամ, ցանկամ և ցականիմ,
սիտ և տաղալութիւն: Եւ

ՎՇՏԱՆԱՄ, (տ ու ա յ ա, զ շ ա):

ՎԻՇՏ, կաղմութիւնը թաղք. քու-
եայ և վէգ: — Վշտակից լեր իր-
րեւ զբարեօք զինուօք Գրիստոսի
(Բ. ՏՃ. Բ. 3). յն. κακοπείθειον,
(վշտակից վէր):

ՆԿՐՏԻՄ, Պրս. ՆԿՐՏԻՄ, նշ.
հայել ուշ ունել: — Չառ 'ի յետոյն
մտապեալ է, և 'ի յառաջագէմն
նկրտեալ եմ (Փէլէդ. Գ. 13). յն.
ἐπεκτείνω. այլ իւրեքմանութիւն:

— Որինչ զինին, գայն մտապ-
եալ, և որ ինչ առաջին կայ, յայն
ձգտեալ դիտեալ ստիպիմ (Ուկ. Փէ-
լէդ. ԺԲ.):

ՄԵԼԱՆ, Են. μέλας, նշ. սեւ, և
μέλας, մեղան, թանաք, սեւ (զ)
սեւադեղ, Յորմէ

ՄԵՂՄԵԼ, — Աղաչեալ զՏէր, թե-
րեւս թողութիւն լիցի քեզ 'ի մեզ-
միս խորհրոց սրտի քո (ԳՅ.Ը. 22):
ՄԵՂՄԵԼԱՆԻՆ, թաղք, մոլութիւն,
մոլի, ներքինի: Եւ

ՄԱՂՄԱՂ, աշխ. իւր, Գժ-
ցած, (կրակի վրայ խօսելով):

Յորոց 'ի հակառակէն՝

ՄԵՂԵԼ, — Որ ոք մտանիցէ 'ի
մայրի հարկանել փայտ, և... ան-
կանիցի երկաթն 'ի մեղեթե անտի (Օ-
րէն. ԺԹ, 5). յն. ζήλον: — Թէ անկ-
ցի կացինն 'ի մեղեթե: Այլ է

ՄԱԼԱՂ, Արար. մալալ, պարկ
կերակրոյ գրաստու: — Ընկէց 'ի
մախաղ կերակրոյն իւրոյ (Յուր-
ԺԳ. 12):

ՆԵՂԳ, ՆԵՂԳԱՄ, — Ընդէր հեղ-
գայք. առա լսեմ թէ գոյ ցորեան
յնգիլգոտա, իջէք անոր (Մալ-
ԽԵ. 1—2):

ՆԵՂԳԱՍԻՐՏ, — Հեղգապարք 'ի
հաւատայ (Ղկ. ԻԳ. 25). յն. βασιλεῖς
καροίφα: Եւ

ԵՂԿ. Են. ἀλεινός, ἀλεύς, Թրք. արք:

ԵՂԱՍՆԱՄ, Էդի՛ ֆոշօլ բուսւլ:

Յորմէ

ԵՂԱԵԼԻ, Յն. ἔλασινοϛ:

ԵՂԱԻԿ, աակա նմանաձայնութեան
Յուսական բարիցս ἄλασινοϛ, ἄλεοϛ,
(Էշէ), եւ ἔλασινοϛ, ἔλεοϛ, (ողորմելի,
ողորմութիւն): Իսկ

ԵՂԱՈՒԹԻԻՆ, թշուառութիւն, վայ,
(բոս հոսց): — Անգ Երանութիւն
մեծառանց առ, եւ եղիութիւն աղ-
բատաց (Եշէէ):

Եւ գաղջ դռն, գաղջութիւն (բոս
նորոց): Իսկ

ՀէՔ, Աբբ. հաթիբ, նոյն նշ:

*
*

ՊԱՐԱԼԱՆՎ, Պրակ. պերբէնտէ,
նոյն նշանակութեամբ:

ՊԱՐԱԼԱՆՎԵՄ, Պրա. քերբէնտէյ-
տէն, որ նոյն է ընդ

ՊԱՐԱՊՆՎԵՄ, Յն. περιδέω:

Բազդ. գանդանաւանդ: (Տես եւ
բանտ, վանդեմ, վանդակ):

*
*

ՎՐԱՆ, նոյն ընդ Յն. οὐρανός,
(Երկինք, քիմք), եւ Ռուսերէն՝ շէ-
բշ նշ. Երկինք եւ քիմք: Պրա. Խէժ,
նշ. կամար շինուածոց, եւ աղեղն.
աճան նշ. Երկինք, առատաղ, եւ
Էթմ նշանակէ

ՔԻՄՔ, — Որ կանդանաց զԵրկինս
իրիւ զկամար, եւ ձգեաց իրիւ
զխորան (Եւոյ. Խ. 22): — Ձգեցեր
զԵրկինս որպէս խորան (Սաղմ.):

Տես եւ վեր, ՚ի վերոց:

*
*

ԷՇ, (սեռ) իչոյ: Թրք. էշ, էշէ+,
նոյն նշանակութեամբ:

*
*

ԵՐԱՆՔ, Պրա. բան, նոյն նշ. այս-
մինքն՝ առականք, ամօթոյք մար-
դոյ, զոր մերկանալ ամօթ պատ-
ճառէ մեզ: — Դիր զձեան քո ընդ

Երանօք իմոյք (Մշնք. ԻԳ. 2):

Յորմէ ՚ի հակառակէն

ԵՐԱՆ, Երեւելի մառունք մարմ-
նոյ մարդոյ, մարմն (մարդոյ), ան-
գամք մարմնոյ: — Ոչ թէ ընդ գո-
րութիւն ձիոյ կամեցաւ տէր, եւ ոչ
ընդ իրանս ան հակայի հաճեցաւ.
(Սաղմ. ձՆԶ. 10): Այլ օրին. Ընդ
Էթմն, Երբ. քարէ+, Յն. κνίμαϛ,
(ազդր, որունք):

— Թէ տաց քուն աչաց իմոց...
կամ հանդիսա իրանաց իմոց (Սաղմ.
ձՆԱ. 5): Յն. οἱ κροτάφοι: — Անիրան
եւ անկերպարան (Եշէէ):

ԵՐ, (մարմնն որ ինչ է, Երեւ շո-
չափելի), ծագի ՚ի բառէս՝ իրաւունք:

ԵՐԱԻ, իրբ՝ ճշմարտիւ, արդիւնաբք,
ստուգիւ, արդարեւ (որ է անկ՝ ար-
բբութիւն). Յն. ὁ ὄν, (ընդ ներկ. ա-
րական εἰπέ բային) իրբ՝ բլլող, գո-
յացող, այն որ է, նա որ է, որ էն.
եւ τὸ ὄν (ընդ ներկ. չէզք), որ
ինչ է, իրական, ստոյգ, իրաւ.
τὸ ὄντι, իրաւ, յիրաւի. Արար. ԴԷԼ
հաթիբութիւն:

ԵՐԱԻ ԱՌՆԵՄ, — Իրաւ արտացէ
ազքատաց ժողովրդեան իւրոյ Սաղմ.):

ԵՐԱԻ ՏԱԼ, — Դուք ձեզէն առք
զիրաւոյ: Թրք. (հաթիբ) հաթիբէն+:

— Դատ արա ինձ, եւ իրաւ արա
ինձ Սաղմ.):

ԵՐԱԿԱՆ, եւ

ԵՐՕՔ, (մկ.), եւ

ԵՐԱԻՈՒՆՔ, որ ծագի բառէն օրէն+
ի բ աւ (ու) ն ք

4 3 1 2 5 6

աւ բ է նք, (սեռ.) օրինաց:

Օրէն+ եւ իրաւունք նոյն են բոս
ժաղման եւ բոս նշանակութեան:

Կաղմութիւնը բազդ. ֆրանսէզ
եւ կրօն: — Էստ իրաւանց քոց: — Ի-
րաւունք քո խոկք իմ էին (Սաղմ.):

ԱՆԵՐԱԻ, — Որ ՚ի փորուն անի-
րաւ է, եւ ՚ի բազմին անիրաւ է
(Ղոսկ.):

ԱՆԵՐԱԻԵՄ:

ՅԻՐԱԻԻ, — Մեք յիրաւի, զի ար-
ժանի որոց գործեցարն, անուժք
զհատուցումն (Գր. ԻԳ. 4):

Ուրիշ բառ մ'ալ կայ Պարսկերէն,
որ թուի նոյն լինել ընդ

ԵՐԱՍԱՆՔ (*) , երասանք —
ի սքէնտէր:

3 4 8 6 7 5 1 2

— Եհար զնոսս յերատանս իւր-
եանց (Ա. Թ. Ե. 3): — Արարին
Գեթեացիքն իւրեանց՝ երատանս
(Առ. 9): — Կենդանիքն հարան
յերատանս իւրեանց (Առ. 12): —
Հինգ երատանս ոսկիս արարէ՛ք,
և հինգ մուկն ոսկի, և արդ արա-
րէ՛ք զպատկերս երատանաց ձերոց
և զմանութիւնն միանց ձերոց (Առ. 2. 4): — Եղին 'ի վերայ սայլին . . .
զմիւսնն ոսկիս, և զպատկերս ե-
րատանաց իւրեանց (Առ. 11):

Յորմէ համառօտեալ

ՆՍՏԻՄ, կամ 'ի Պրս. Նէշեթէն,
նոյն նշ., (հրմ.) նիսա, Լա, seden-
tum, Իսկ (Նեթե. ԺԳ. 23). «Եւ
յաւուրն յայնտիկ տեսի զՀրեայնս,
և զի նորէին կանայք Ազովտացիք»:
Են. չառնէլ, նորոցմէլ, ուստի պի-
տի ըլլայ՝ նորոցմէլ կամ բնիցո-
ցմէլ, և այս Յունական բառը ըստ
ոճոյ Սուրբ Գրոց նշ. կէն անէլ, ան-
անանաւ. — Εἶδον τοὺς ἰουδαίους οἱ
ἐκαθήσαν γυναικας ἀλωτίας, «Տեսի
զհրեայս որք անէին, կամ, զի ան-
ձեալ էին կանայս Ազովտացիս»: Ա-
ռ. 17-րդէ կէնէլէր անան էին:

Տես այս Են. չառնէլ, — Նստու-
ցանել ընդ աջմէ խմէ և ընդ ա-
հեկէ, ոչ է իմ աալ, (Են. նստել):

Ուրիշ է

ԵՐԱՍ, Պրս. բեթէ, բեթէ (կարգ,
շարք, զաս, զասաւորութիւն):

ՄԱՆԿ (**), գրի և.

(*) Երասան, արաս նկատեալ է իրեն
մասնիկ, որպէս 'ի բարս, զատարան, ծա-
նարան, բուրարան: (Քեր. Զարգ. 1495):

(**) Ն. Զյ. Բա, սահմանէ զբար, յերար-

ՄԱՆԿ, — Որ ընդ միամիտ ըն-
կերին նենգաւ և մանկաւ զնայցէ
(Վեցոր. 2): Յորմէ

ԽՈՐԱՄԱՆԿ, գրեալ և.

ԽՈՐԱՄԱՆԿ, ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ,

ԽՈՐԱՄԱՆԿԵՄ, Են. μαγγανον, նեն-
գութիւն, խորդախութիւն, ծագ-
եալ 'ի բառէս μαγγανη, և սա 'ի բա-
ռէս μαγγος, մընց, հնար, ել, բե:

Յորոց

ՄԱՆԿՂՈՒՆ, — Բարձեալ բերէին
մանդղինս և պէսպէս մենքնայս
(Ա. Մ. Է. 30):

ՄԵՆՔԵՆԱՅ, գրեալ և.

ՄԵՔԵՆԱՅ, ՄԵՔԵՆԱՅԵՄ, Են. μαγ-
γανεω, μαγγανεω, յորմէ (մանկ),
(խորս)մանկ, (խորս)մանկութիւն
'ի հակառակէն՝

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ, որոցմէլ:

ՄԱՆՈՒԿ, բազդ. կողմնք և ար-
ղայ, աղիճ և աղջիկ:

ՄԱՆՈՒԿ ՄԱՐԿ, կամ

ՄԱՆԿԱՄԱՐԿ, երեքասարք, նորա-
հաս (կին): — Կամիմ զմանկամար-
դացդ ամուսնանալ:

ՀՈՎԻԻ, (անու) հովու-ի:

ՀՈՎՈՒԹԻՒՆ,

ՀՈՎՈՒԵՄ, առեալ 'ի ձայնէ սու-
րբոյ հովուաց՝ իբր հէ-հէ, հո հէ-
այսպէս և Պրս. բէթ բէթ, նշ. զձայնն
հովուական առ 'ի ժողովել զըրու-
եալ հօսն: — (Հովիւն) առաջի նո-
ցա (ոչխարաց) երթայ, և ոչխարքն
զհեա նորա երթան, զի ճանաչեն
զձայն նորա . . . զի ոչ ճանաչին ըզ-
ձայն օտարաց (Եռ. 5): Բարդ. հայ-
հոյել, հայ հու, հայ հուչ, յայ կար-
ղալ:

ՊԱՂԱՏԻՏ, Են. παλαστη, նշ. կո-
ղով թղայ: Պրս. ֆէլթէ՛ նշ. պտուղ
շորացուցեալ, ՏՃ. բարան էլէլէլ, և ս

զախութիւն, խորամանկութիւն, որպէս մէ-
ման զարկ, կամ մանակ աննատատ զարկ:

եւ՝ քաղցու թանձրացեալ, որպէս
բէ+ւեւ, բէ+ոքէ եւայն: — Կայթ մի
չամբէ, եւ պողապիտս կրկերիւր:
— Առցին պողապիտս թղոյ եւ զի-
ցեն 'ի վերայ վիրիդ:

Պաշտօնի՞ն՝ նկատի իրր՝ +աչոյ:
Յորմէ 'ի հակառակէն՝

ՏՏԻՊ, իրր համարուեալ 'ի նմա-
նէ, բազդ. ման եւ մուն, մանա-
նայ եւ մանանիս, թութ եւ թթու,
զեղձ եւ դողձ, սիս եւ սոխ, քաղ-
ցու եւ քացախ:

* *

ԼԱՓԵՄ, Յն. λαπτω. նոյն նշ.

— Ամենայն որ լափիցէ լեզուա-
ւորով իրրեւ զչուն... եւ կղեւ թիւ
ամենեցուն որ լափեցին... կրեք
հարիւր արամբք որ լափեցին ըզ-
ջուր փրկեցից զձեզ (Ի. 5—7):

* *

ՆՈՒԱԳ, Պրս. Նէւ, նոյն նշա-
նակութեամբ, այսինքն՝ եղանակ եր-
գոյ: — Չնուազս արնոց քոց եւ
ոչ լուաց (Ամբ. Ե. 23): Յորմէ
ՆՈՒԱԳԵՄ, յորմէ 'ի հակառակէն՝
ՆՈՒԱՂՆՄ, ՆՈՒԱՂ, բազդ. զեղ-
զեղել եւ կրկերիւր:

Այս բառը՝ ինչպէս յայտնի է՝ կը
նշանակէ նաեւ անգամ, (ժամանակի
վրայ խօսելով): Բազդ. կղանակ,
հանգամանք, կրք եւ կրփն կրփն:
— Եւ կղեւ յեթնեորորում նուա-
զին պատելոյն հարին զփողսն (Յե. 2.
16): — Ի միւս նուազի խօ-
սեցիք Տէր, եւ յերկրորդումս կրազով:

Այսպէս նաեւ եղանակ թէ՛ ձայ-
նից վրայ կ'ըսուի եւ թէ՛ ժամա-
կի. քանզի կ'ըսենք՝ կղանակ կը-
զոց, եւ կղանակ ամարան: Արով-
հետեւ նուազ կամ կղանակ փոփո-
խումն է ձայնից, մասանց (ըստ ե-
րաժշտաց): Օրայնի փոփոխումն ալ
ըսուած է՝ կղանակ: Իսկ՝ նուազ կը
պատասխանէ մեր՝ անգամ բառին,

— Յառաջումս նուազին, յերկրոր-
դում նուազին: Եւ նոյն իսկ բառս՝
անգամ է Պարսկերէն՝ անգամ, որ
նշ. ժամանակ, եւ մերձաւոր է ձայ-
նիս անգամ, (կղանակ): ՏՃ. քայնոք՝
նշ. կերպ, ստրազ, կղանակ, նշա-
նակէ նաեւ նուազ, կղանակ ուկ.
կայո: Լատ. tempus, նշ. ժամա-
նակ, նաեւ կղանակ երաժշտական:

Ուրիշ է՝

ՆՈՒԱԳ, բաժակ, աման, անոթ:
— Ետ ամանել նմա նուազս ոսկիս
(Ա. Մկ. ԺԱ. 58): — Ետ նմա իշ-
խանութիւն ըմպել ոսկի նուազօք
(Բ. Մկ. Գ. 39):

Պրս. Նուէ, նշ. աման գողաւոր՝
'ի ձեւ նաւու. իրր՝ Նուէկ, Նուսէ:

* *

ԺԻՐ, Պրսկ. անգամ, անգամ, Էնք,
Քէրէ, նոյն նշանակութեամբ:

ՆԱ, (մկ. կամ շղ.), մի՛ չփոթեր
ընդ նա, (դեր.), Յն. ΜΕΝΟΥΥΓΕ, ըն-
թերցի՛ր ΜΕΝΟΥΥΓΕ, (զօրութեամբ օձ),
եւ նշ. ոչ, ընդհակառակն: — Չայն
կրարձ կին մի՛ 'ի ժողովրդնէ ան-
տի եւ սաէ, կրանի՛ է որովայնին
որ կրեացն զքեզ, եւ ստեանցն որք
զիւցուցին զքեզ. եւ նա սաէ. նա՛,
կրանի այնոցիկ է որ լսեն զբանն
Աստուծոյ եւ առնեն (Ղուկ. ԺԱ. 28):

յն. ΜΕΝΟΥΥΓΕ, նշ. ընդհակառակն: —
Երանեցի՞ց ժողովրդեան որոց այս
այսպէս է. նա՛, կրանի ժողովրդեան
որոյ Տէր Աստուած է նորա (Սաղ.
ՃԽԳ.). յն. չիք: — Նա՛ աւանիկ
ազնուականի իմն ցանկացեալ են
(Եբր. ԺԱ. 16). յն. քայոց այժմ: —
Նա՛ փաճառականք նորա փառաւորք՝
Քանանացոց, եւ առհնողք նորա
իշխանք կրկրին (Եսայ.). յեթնէ՛ մասն
'ի Յն. չիք: — Այլ նա՛ աւաստիկ իւ-
րեւ զկատս իմն լծեալ 'ի շորից ե-
րկվարաց զայսարհս տեսանեմք (Եզ-
նէկ): — Չիւն, սասն... եթէ՛ յայլ-
մէ արարչէ էին, ոչ կոչէր զնոսս

հոգին 'ի փառաարութիւն... րայց նա՛ տեսանեմք տւանիկ... զնոսա... 'ի նոյն փառաարութիւն... կոչեցեալ (Եւն) : — Այլ, ասին, հանդիսա է նմա (սատանայի) խաւարն : նա՛ տւանիկ՝ ոչ զայն սողաղակէր լեղէնն զիւաց, այլ թէ տանջանք պատրաստեալ են նմա, զի՛ հայ մեր եւ քո, ասէ... զի եկիրդ այսր յառաջ քան զժամանակն ասնջիւլ ըզմեզ (Եւն) : — Ասին որդիք ժողովրդեան քո, ոչ ուղիւ է ճանապարհ տեսն, նա՛ նոցա ճանապարհն չէ ուղիւ (Եւն) : ԼԳ. 18) :

Կր թախ թէ Պարսկերէն է՝ նա, նէ, նէ, որպէս է Լա. ոՍ, (ոչ) :

* * *

ՉԱՅՆ, Լա. sonus նոյն նշանն : Բաղդ. սիւն, ձիւն, շուն :

* * *

ԳՍՏԻՎՈՆ, րաւ մեզ՝ յարէ՛ րան. Իսկ Յն. τὸ διστέγον, նշ. կրկնորդ յարի ասն, իսկ կրկնորդ յարի, τριστεγον, եւ փայտիկ, բոնոտեցոս :

Իսկ (Գործ. Ի. 9). « Անկաւ յերրորդ գաղիկոնէն 'ի վայր ». յն. մի րաւ, ἀπὸ τοῦ τριστεγού, յերրորդ յարէն կամ 'ի վերնայարէն : Իսկ (Անդ. Թ. 37). « Լուացին զնա եւ եղին 'ի գաղիկոնի ». յն. εἰς ὑπερώϊα, 'ի վերնատանն 'ի վերնայարէն, որպէս (Անդ. 'ի համարն 39). « Չոր իրրեւ եկն՝ հանին 'ի վերնատունն », զնի համաձայն, Յունին, εἰς τὸ ὑπερώϊον, քանզի երրորդ յարին կազմէր 'ի նուա՛ն զվերնատունն կամ զփերնայարին :

* * *

ԽՈՐՇԱԿ, հին Պրա. Խորշապ նշ. արեւ. — Ապրեցաւ 'ի խորշակէ որդի իմաստուն (Առաջ) :

ԽՈՐՇԱԿԱՆՐ, — Խորշակահար լիցի ամբարնի որդի անօրէն (Անդ.) : Բաղդ. տապ, ասպահար :

* * *

ՀՄԱԿԵՐՈՒԹԻՒՆ, Թարգմ. Յն. ὁμορφία :

ՀՄԱԿԵՐ, Յն. ὁμορφος, — Ընդէր լինիմք հմակերք (Մի. Առաջ) : ՀՈՒՄ, Յն. ὁμῶς, նոյն նշ. :

* * *

ՀԱՇՏՈՒԹԻՒՆ, Պրա. ոչնէ, նոյն նշանակութեամբ :

ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԱՌԵՆԵՄ, Պրա. ոչնէ + էրթէն : Իսկ

ՅԱՇՏ ԱՌԵՆԵՄ, զնէ + հաշտ ունէլ զրէն, զնա հարստանէլ րէց 'ի հաշտ ունէլն : Բաղդ. զոնիւ եւ յաղիլ :

— Չէրն չէին վասն չէին յաշտ առնէր (Եւն) : Պրա. ոչնէ + էրթէ՛ նշ. հաշտարար կերակուր, կերակուր հաշտութեան կամ բարեկամական սեղան :

* * *

ԹՈՒՉ, Պրա. Թութէն, (հրամ. եւ արմատ Թոշ), նշ. կծկել, ամփոփել, ծրարել Թրք. Գլխաւ, Պրա. էնճէյր՝ նշ. Թուզ. նաեւ զժակն 'ի գաւակ ձիւլ ընդ աւառ, ընդ որ քաւորն արտաքս ելանէ, եւ որ ձգալի եւ ամփոփի րաւ պէտս. Թրք. Գլխաւ, եւ Պրա. էնճէյրթէն՝ նշ. ծակել :

Յորմէ 'ի մեզ՝ ԱՆՋՐՊՊԵՏ, ԱՆՋՐՊՊԵՏԵՄ, — Անջրպետեաց Աստուած 'ի մէջ լուսոյն եւ 'ի մէջ խաւարին (Մնաթ. Ա. 7) : ԱՆԱՆՋՐՊՊԵՏ, ան՝ ծագ, ծագեմ, եւ ծակ, ծակեմ : Իսկ

ԱՆՋԱՏ, ԱՆՋԱՏԵՄ, ԱՆԱՆՋԱՏ, Պրա. էնճէյրթէն, ունէնճէյրթէն նշ. անջատել, գատանել, եւ մասնաւորապէս՝ ոչխարին մորթը վրայէն հանել, մորթը մրտէն գատել, Թրք. Էլնաւ :

Յորմէ (Թուզ. որ նկատի իրր կծկեալ, ամփոփեալ, սեղմեալ), 'ի հակառակէն՝

ԹԻՉ, իրր ոչ ամփոփեալ, տարածեալ, ընդարձակեալ : Բաղդ. զլիւ եւ քիլ, ծրար եւ ծարիր, բուսն

և և բուռ, ծաղիկ և ծառայելի :

— Ո՞ր չափեաց արտի իւրով ըզջուր, և զերկինս թզուս, և զերկիր ամենաչն քլաւ (Եւր. 2) : — Աստուածատուր զիրք զերկինս թզուս ասեն, և զերկիր քլաւ, և ոչ աւելի զթիւն քան զքիւն գտանեմք (Եւր. 2) : Իսկ

ԹԹԹԹ (*), նոյն ընդ Բուռ : Թ և Զ ընդրք բառ Յուն. Պրս, և Արար :

— Հոգիւ էի և թուր քաղէի (Աւստ. Է. 14) :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԹԹԹԹ, բազդ. զեղծ և զաղծ, պաղապիտ և տարիւ, մանանայ և անանուխ :

* *

ԿՈՇԻԿ, (կուշիկ), Պրս. +էֆէ. նոյն նշ. — Եթէ 'ի շաղամթէ միտջէ մինչև 'ի խրացս մի կոշկաց աւրց ևս յամենայնէ որ ինչ քս իցէ (Մատ. ԺԳ. 23) : Իսկ (Բուռ. Զ. 8) : « Այս ինձ կշիւն լիցին փոխանակ զի երէց արարի զքեզ », թեւրեւս ուղղելի է կշուս, և 'ի ձեւ հարցման :

ԿՈՇԿԱԳՈՐԾ, — Չոտաշնանկութեան և զկոշկադարձութեան ճարտարութիւն 'ի բաց մերձեցին (Ու. Բ. Կ. 2. 2) :

ԿՈՇԿԱԿԱՐ, Պրակ. +էֆէիւր, իրր՝ կշիւս :

ՄՈՒՃԱԿ, Պրս. Եւր. 2, նոյն նշ. :

— Եթող զսանդալ իւր, և էարկ յոտս զմուճակ կնոջն (Վր. 2. 2) : Գոյ և :

ՍՈԼԵՐ, բառ յեանոց. Լատ. solea, solearis, (կոշիկ, մուճակ, սանդալ), ծաղեալ 'ի բառէս՝ solum, որ նշ. հող, յորմէ 'ի մեղ թարգմանարար :

ՀՈՂԱԹԱՓ, իրր՝ պահպանող 'ի հո-

(*) Հայերէն է, Թէպէտ և 'ի Պրքաց ևս 'ի փար արկեալ :

ղոյ՝ 'ի փոշուոյ, և իրր ՏՃ. Բուռ. 2, և կազմուած՝ Աւետարանին սա իմաստին համեմատ : — Եւ զիտին որ կուտեալ է 'ի քաղաքէ ձերմէ յոտս մեր՝ թօթափեսցուք (Ղուկ. Ժ. 11) : Իսկ

ՄՈՅԿ, գրեալ և :

ՄՈՅԿ, իր համաստեալ 'ի ձայնէս՝ Եւր. 2 : — Զփարսին զգեցեալ և ժողկս աղուցեալ (Բուռ. 2) : — Մոյզս սնգամ ոչ ապանէր (Եւր. 2) :

Որպէս և :

ՍԱՆԳԱԿԱՆ ԿԱՄ ՍԱՆՏԱԿ, Յն. σάνδαλον, Պրս. սանդալ, որ է մերս սանդալ, նշ. թէ՛ զմակոյցի և թէ՛ զհողմափի : Յն. βραχιον, նշ. նաւակ, մակոյցի, և հողմափի, կոշիկի :

Տե՛ս և մակոյցի :

* *

ԲԺԻՇԿ, Պրակ. Դէլէլ, Բէլէլ, նոյն նշանակութեամբ :

Յորմէ համաստեալ՝

ԲՈՅԺ, բուժումն, բուժեմ, ԲՈՒԺՈՒՄԸ, յորոց ԲժժԱՆԲ, կախարհանք 'ի բուժումն արտից :

* *

ՃԱՊՈՒՌ, մազիլ, ճիրան. ծաղի յԱրարականէս՝ Զէպէլ, որ նշ. ապիւժ մեծ : Յորմէ 'ի հակառակէն՝

ՃՊՈՒՌՆ, ՃՊՈՒՌՆ, Բաղդ. կէտ և կէտ, արեւուն և թիթեան, ցեծ և ցեց, կինձ և կինձ, արեղերք և աղբուկ : Իսկ

ՃԻՐԱՆ, ծաղի 'ի Պարակականէս Զէպէլ՝ որ նշ. առիւծային :

* *

ՄԱՐՏ (*), պատերազմ, և բառ

(*) Այս տեղ յայտնուելս կր տեսնենք որ ուրիշ ժողովրդեան մը յատուկ անունը՝ 'ի մեզ հասարակ անունն դարձած է, այս կարգէն են արասոր, դանդաղ, ապիւժ, արծուի, ժմբատ, հիմն, վիշապ, չիրապ, վիրգ և Տես զբառս :

Լա. դիք պատերազմաց mars, և պատերազմ, որուն սեռականէն (martis) ունինք մեր բառը :

Նաեւ նոյնանուն ամիս մը՝ մարտ, զի նոյն դից նախընտրած էր այս ամիսը (բառ Հոտովմայեցոյ) :

Ունինք նաեւ.

ՌԱԶՄ, որ բուն Պարսիկ է՝ ուէզ՝ սակայն նոյն Լատին բառն է mars, այսպէս է նաեւ անասիւս, և փոխուած է ՚ի Տէնն, Diana (*):

Յորմէ

ՊԱՏԵՐԱԶՄ (**), բարդեալ՝ պարսկաբանական, (այսինքն՝ պատահում, բազմում), և ուրիշ՝ Պատահեմ՝ ըստ ռոմայ Ս. Գրոց, նշ. հարկանել, սպանանել :

— Դարձի՛ր զու և պատահեա՛ք ճանայիցն Տեառն, և դարձաւ . . . և կոտորեաց զքահանայսն Տեառն (Ա. Թ. 18) : — Կոչեաց . . . և առէ մատիր պատահեա՛լ զմա, և եհար զնա, և մեռաւ (Յ. Թ. 15) : — Արի՛ և զու քեզէն պատահեա՛ մեզ, զի ըստ ան և զօրութիւն իւր (Դ. 21) : — Խաղաց պատահել նմա պատերազմաւ (Ա. Մ. 31) : Յորմէ (մարտ)

ՄԱՐՏԵԶԻՄ, ՄԱՐՏԻԿ, պատերազմող, զինուոր : Իսկ (Յ. Տէ. 5) : « Եւ ելէ ճարտէի՛ ոչ էցէ, ոչ պոսկի եթէ ոչ ըստ օրինին մարտիցէ :

Յունարէն՝ εὐν δὲ καὶ ἀθλῆ τικ, Եւ էլէ ճարտէի՛ցէ ոչ, և թարգմանիչն թուի ընթերցեալ ἀθλητικός, ճարտէի՛ցէ, ճարտէի՛ ոչ :

Այս խօսքը (Ու. Բ. Տէ.) թարգմանուած է. « Եթէ նահատակիցի

(*) Վարդանան Պարսից զերբ որ աչէն կը կորացուէին, Հոտովմայեցիք կորացին իրենց սօսկը, այսինքն՝ ձախէն աչ, բայց Պ. Էմիլեան կը հարցընէ թէ ուրեմն ինչո՞ւ քիչն ու չէ, այսինքն՝ թէ ինչո՞ւ Հ կորսուած է և չընթերցուի ունիք և քիչն բառից նոյնու-Սիւնը (Հետազոտ. էջ 13) :

(**) Պատերազմ, — պարսկաբանական : (Ն. Հիլ. Բն.) :

որ, չպոսկի, եթէ ոչ ըստ օրինին նահատակիցի » :

Բանի մը Պարսիկերէն բառերու վրայ մասնաւոր խօսք :

ՊԱՏԻԺ, Պրա. բարձր նշ. բարձր արտաբան, շարժարարութիւն, խակ պարտէր (յորմէ մերս)

ՊԱՏՈՒՀԱՍ, նշ. պարտէր : — Ամենայն յանցաւորութիւն և անհնազանդութիւն ընկալու զպատիժ պատահաւ (Եբ. Բ. 2) : Յն. շարժարարութիւն (Sheu լեւմ, ՚ի ծանօթ.) : Իսկ

ՊԱՍՀԱՍ, զարձեալ նոյն Պարսիկ բառն է՝ որ վերջին վանկը ձգած է, այսինքն՝ պարտէրաշարժ եղած է պարտէր. և այս վերջինն ալ իր վերջին վանկը՝ էր՝ ձգելով, և դառնալով ՚ի պարտէր, մեր

ՊԱՍՀ բառը կը կազմէ, յորմէ՝ ՊԱՍՀԵՄ, Յն. ἀπαντασ, յորմէ՝

ՊԱՏԵՂ, բազգ. զիպիւմ և զէպ, յորմէ՝ անդէպ, (անպատեհ) :

ԴՃՊԱՏԵՂ, բազգ. զիպիւմ, զիպեցուցանել, և զէպ, ՚ի զէպ, զիպող : Հուսկ յետոյ կը թուի թէ նոյն Պարսիկ բառին՝ միայն վերջին և վերջընթերցելով վանկերը՝ որ կըլլայ ձեռք, կը կազմէ մերս

ՎՐԵԺ, յորմէ ՎՐԵԺՎՈՐՅՐ, — Իշխանք ձեր . . . վրիժազորք (Եւ. Ա. 23) :

ԹՈՇԱԿ, Պրա. բարձր, բարձր, նշ. պաշար, պաշար ճանապարհի : Ըստ մեզ՝ կը նշ. այն բանը որ մէկը ուրիշէն կ'ընդունի : — Շատ լիցին ձեզ թոշակքն ձեր : (Sheu և շօթ) :

Յորմէ ՚ի հակառակէն՝

ՏՈՅԺ, ՏՈՒԺԵՄ, այսպէս և ՏՈՒՍՎՈՒՔ, ՏՈՒՍ, Յն. τόκος, որուն բայը τίκτω, (ծնանիլ), Ուստի նշանակէ նախ՝ ծնունդը՝ շարժ, որտէ՛, և փոխարեւար՝ արտէնէ :

արտառ, արտառ. մենք ալ թարգմանարար ունինք

Փոստոսի (*), — Փոստ կտուր, և չտակեր զփոխորդին (Սեբեբ. Թ.):

Յորմէ (տոկոսիք) 'ի հակառակէն՝ ՏՈՒԿԱՆԻՔ, ՏՈՒԿԱՆԵՄ, բաղդ. փաշխ և բաշխ, զանձել և քանցել, կցել և քցել:

Իսկ (ՈՎ. Թ. 11). «Եփրեմ իբրև զհաւ թռեալ, և փասք նորա 'ի արհեստաց, և յերկանց և յդաւթեանց». Յոյնն ունի՝ εκ τῶνων, 'ի քննարաց, զի 'ի Յոյն ինչու՝ որպէս ցուցաւ՝ τῶνος, նշ. և և տոկոս, և Ծնունդ:

* *

ՎԱՆԿ, գրի և
ՎԱՆԿ, նոյն է ընդ
ԲԱՆԿ, Պրս. արհի, նշանակէ ձայն, հնչիւն:

* *

ԴԱՇԽՈՒԻՐԱՆ, — Զուր խնդրեաց, և ևս կաթն դաշխութեանս (Դար. Ե. 25). յն. λεκάνη:

Մեր բարբարք է, դաշ-խութեանս:

Պրս. արհի (դաշ), նշ. զամանն յորում զկաթն կթեն, և Խորան (Խորան, աւազան ջրոյ), Պրս. կեմէ-արհի, (աման կթելոյ զկաթն): Յն. չաթն, նշ. տանել, բաւական լինել, կրել, պարունակել, ինչպէս գործածուած է սա պարագայս մէջ.

— Անդ էին թակոյկը կճեալք զեց... արհի մի մի 'ի նոցանէ մարս երկուս կամ երկու (Յմէ. Բ. 6). յն. γωροῦται ἀνά μετρητας δύο ἢ τρεῖς.

ՊԱՏԿԵՐ, Պրս. քէյքէր, Զէնա՝ քէպիէր, 'ի Սեպագիրս քէպիէրս,

(*) Փեւորքէ, բարդ է, քեւորքէ, և բարս վերջին մասը ոչ մէ քեւ մասնիկն է, նապա քեւք բառն է, ըսել կ'ուզէ՝ քեւ ին, այսինքն՝ քեւիկն որդի՝ ձուկնը՝ շա՞ք, Յն. τῶνος, ինչպէս ցուցուած է 'ի վերջ:

կայ և Յունարէն πατακο, «Փիւնիկեցի բառ մը, և կը նշ. նաւորդաց պահապան զիք, և անոր պատկերը՝ որ 'ի խելոս Փիւնիկեցի նաւաց նկարուած կամ գրուած էին:

Յորմէ համառօտեալ՝

ԿԵՐՊ, (պ (տա) կէր — կերպ):

Ըստ այսմ և Յունականս յօրքի, (պատկեր, կերպարան, յորմէ 'ի մեզ՝ մրափ), փոխեալ է 'ի Լատին յետեւառաջութեամբ գրոց forma:

Տես և երեւ և երաւ:

Յորմէ

ԿԵՐՊԱՐԱՆ, ԿԱՐՊԱՐԱՆԱՌՐ, (իրք՝ աւ իւկ): Բաղդ. զէմք և զիմակ, զիմակաւոր: Իսկ

ՊԱՅԲԱՐ, Պրս. քէյքէր, նոյն նշ.

* *

ԵՐԹՆ, ըսա հնոց՝ և թն Յն, ἐπτα, Պրս. հէֆէ, Զէնա՝ հեֆէն, Սանս. հեֆէ:

ԵՐԹՆԵԱԿ, ԵԻԹՆԵԱԿ, Պրս. հէֆէ, Թրք. հեֆէ:

ԵՐԹՆԵՔԵԱՆ, Պրս. հէֆէքէն:

ԵՐԹՆ ԼԱԶԱՐ, Պրս. հէֆէ հէլար:

ԵՐԹՆԱՍՈՒՆ: Իսկ (Դ. Կ. Ժ. 1 և 17), «Յես այսորիկ երևեցոց ատէր և այլ ևս կօթանասուն և երկուս». (Յն. կօթանասունս): — Դարձան կօթանասուն և երկուքն (յն. կօթանասունքն) խնդութեամբս — Եկին յեղիմ, և էին անց երկուսասան աղբիւր ջրոյ և կօթանասուն ծառ արմաւենեաց (Եւ. ԻԲ. 27):

— Եկին յեղիմ, ուր երկուսասան աղբիւրք, և կօթանասուն արմաւենիք, 'ի սիւլ երկուսասան և կօթանասուն Սուրբ Աւաքելոց վարդապետութեան (Եւ. Եւ. ԼԸ.): — Ար զօրինակ երկուսասան աւաքելոց քոց, Քրիստոս, և զկօթանասուն ընտրելոց աշակերտաց յառաջադրն ծանուցեր 'ի թիւ արմաւենեաց և աղբերացն Յաղիմայ (Երկն.): — Վասն

երևեցուցանելոյ զեօթանասունն (Նի. Դ. 14.) : — Փշկաց տէրն յերկասանան հոգի, եւ ետ իշխանութիւն եօթանանիցն (Եւ. 21.) :

Իսկ Լատինական ընթերցուածն Աւետարանին համաձայն մերումս ունի՝ եօթանասուն եւ երկուս :

* *

ՈՐԻՇ, Յն. ὄρος, (սահման) :

Յորմէ

ՈՐՈՇԵՄ, Յն. ὄριζω, (խտարնակ ձեւ), բաժանել, անջրպետել, սահմանել : յորմէ՝ հորիզոն (ըստ արդեաց) ծագ : Բաղդ. ծագ եւ ծակ :

— Որոշեցէ՛ք ինձ զԲանարաս եւ զՍօզոս 'ի դործ յոր հոշեցեալ է իմ զգոսա (Գործ. ԺԳ. 2) . յն. ἀφορίσατε : — Որոշեցին առաքել 'ի պէտս եղբարցն (Աւ. ԺԱ. 29) . յն. ὄρισαν :

— Զատանէր եւ որոշէր զանձն (Գործ. Բ. 12) . յն. ἀφώρισεν : — Պօղոս . . . որոշեալ յԱւետարանն Աստուծոյ (Հատ. Լ.) . յն. ἀφωρισμένος :

— Սահմանելոյ որդոյն Աստուծոյ (Աւ. Ա.) . յն. τοῦ ὀρισθέντος : — Որդի մարդոյ ըստ սահմանելոյն երթայ . յն. κατὰ τὸ ὄρισμένον : — Գայ 'ի սահմանն Հրէաստանի (Մարկ. Ժ. 1) . յն. εἰς τὰ ὄρια :

* *

ՍԷՐ, (սեռ.) սիրոյ, Յն. σερίν, կենցանի առասպելեալ կիսովն կին, եւ կիսովն ձուկն . կին հրապուրիչ եւ խարուսիկ . հրապոյր, հեշտանք հաճողից : Պրս. սէր՝ նշ. իղձ, փափաք, սայր սրոյ : Թրք. սէրէ, սէրէրէ, տարփանք, սպիտակն :

ՍԻՐԵՄ, Թրք. սէրէր :

ՍԻՐԵԼԻ, Թրք. սէրէրէ-լէ-ս, սէրէրէրէ :

Յորմէ (սէր)

ՍԱՅՐ, — Ի սայր սուսերի կոտորել :

ԵՐԿՍԱՅՐԻ, Պրս. սէր-սէր :

ՍԱՅՐԱՍՈՐ, եւ

ՍՈՒՍԵՐ, ուսմի՛ շարժուել, (տես զբառոյ) է իբր սայրանալ, եւ սասցեալ շարժէ՛ նշ. սաստկանալ :

— Զէր ինչ օգտեալ, այլ եւս առաւել զայրացեալ (Մարկ. Ե. 26) : եւ

ՍՈՒՐ, Յորմէ 'ի հակառակէն՝

ՍՐՈՒԱԿ, — եւ սա Սամուէլ ըզարուակն իւղոյ : Բաղդ. զեզաբոն եւ քաղիրթ . սէր եւ տիկ, արդն եւ արդու, զիրգ եւ զրիւ, բժուար եւ քաճաւարոս :

Յն. ξυρός (ած.) նշ. հատու, սուր, եւ ξυρός (զյ.) նշ. անկել, այրուէն եւ մերս սուր, թէ՛ զոյակն է եւ թէ՛ անակն : Յն. ὄρος, նշ. քացախ, եւ ὄρος, նշ. բարկ, թթու, եւ սուր, հատու : Թրք. կըրուսի միտակն՝ սէր-սէր սէրէ եւ սէր-սէր սէրէ, բարկ քացախ եւ սուսեր հատու :

— Սուր, սուր, սրեաց եւ զայրացի՛ր (Եւ. 9) . յն. ρομφαία, ρομφαία, ὄξυνος καὶ θυμώηται : — Երբեմն այսպէս սուր սուր եւ երբեմն այնպէս (Բ. Թ. ԺԱ. 25) . յն. ποτὲ μὲν οὕτως καὶ ποτὲ οὕτως φάγεται ἢ μάχερα : Երբ. «Երբեմն զայս սուր սուր եւ երբեմն զայն» : — Եւ զՆովա քաղաք քանանայիցն եհար սրով (ἐν στόματι) սուսերի յանէ մինչեւ զկին . . . Բէրժանով սրոյ (Ա. Թ. Ժ. 18) . ի յն. չիք Բէրժանով սրոյ : Յորմէ

ՍՐԵՄ, — Սրեցին զլեզու իւրեանց սրպէս զօճի (Սաղ. 17) :

ՍՐԱՆԱՄ, ՍՈՒՐԱՄ,

ՍՈՒՐԷՆ, Պրս. սուրէն՝ նշ. յարձակումն, արշաւանք, ըստ մեզ յատուկ անուն մարդոյ : եւ

ՍՈՅՐ, ('ի բարդութեան)

ԱՐՇԱՆԱՍՈՅՐ, նոյն ընդ՝ սուրբ : Սուր՝ զոյակնաւար սուսեալ, նշ. նաեւ զպիտ ժանտամահի :

ՍՐԱՆՈՒԹԻՆ, իսկ (Մարկ. ԺԳ. 8) . «Եւ եզրցին սովք եւ սրածու թիւնք» 'ի Յն. չիք սուր-սուրէն :

Յունականիքս λυμός եւ λοιμός (սով եւ սրածուծիւն) նոյնաձայնք են. եւ 'ի մեղ սով եւ սուք ոչ կարի օտարաձայնք, զի սովն նոյն է ընդ սուք, որպէս Յովսէփ եւ Յուսէփ, Յովնան եւ Յունան, Յովն եւ Յոյն, (սեւ. Յունի) զովոզ եւ զուող. քստ ալամ եւ սով իրր' սուք, — սեւ եւ սուք, եւ

ՄԱՀ, ծագի 'ի Յն. μάχηρα, որ նշ. սուսեր, սուք, — Բուսն է իրրեւ զմահ սէր (Եբթ. Ը. 6):

Բաղգ. սրածուծիւն, թերեւս ՍԵՂԵՆ կամ ՍՊՂԵՆ, սիրոյ ծնունդ կղած ըլլայ:

Յորմէ եւ համառօտեալն
ՋԵՂԽ, իսկ
ՍՊՂՈՆ, — Քաղցրաշունչ սղօխ վէտ վէտս զմիսնուսնն ճօճէ (Վեջր.):
ՍՂՈՆ, թրք. «սլու» նշ. շունչ, (այսինքն՝ հողմ.), Յն. αῆρα:

Ողւոյ եւ հողմոյ անուն Երբայեցերէն եւ Յունարէն եւ Ասորերէն նոյն է, նա թէեւ Հայերէն ոք մանր միտ գնիցէ, նոյնպէս գտանէ, յորժամ տագնապեալ ոք յուսնքէ իցէ, սակ շեռ ոգի կլանել, շեռ ոգի առնուլ, եւ այնու զօրոյս զոր միշտ ծծեմք՝ յայտ առնէ. . . յորժամ մեք ասեմք թէ սիք շնչէ, Ասորնայք ասեն՝ այս շնչէ. . . զիտեմք եթէ այսն հողմ է, եւ հողմն ոգի (Եզեկ. 90—92):
Ասի եւ

ՈԳԻ ԱՌՆՈՒԼ, թրք. «սլու» սլուք, «սլուք» սլուք:

ԴԱՓՐ ՀԱՏԱՆԵՄ, նշ. յէոյ գորել գրեթէն՝ հարկանելով շոքան:

— (Ձի) սրտոսայ 'ի դաշտի, եւ ԴՄԳՐ հարանէ (ՅԵԹ. ԼԹ. 21):

Թէպէտ մեր բային սլատախանոզ Յունարէն բայն է ἀνοριστω. սակայն կայ ուրիշ բայ մ'ալ ταφρωω, որ զրեթէ նոյն նշանակութիւնը կուտայ, եւ մերն այս բայէն ծագած

կը թուի. կայ նաեւ Արար. շարդ, որ նշ. հարուսն, հարուած, որ կը հնչուի նաեւ ԴՄՐՊ, ԴՄՐՊ, այս պատահումը կը տեսնենք ԲՅԵԹՅԵԹ եւ սուտեթ բայերուն վրայ, (ՏԵՄ ըզբառոյ): Յորմէ

ԴԱՐԲՆԵՄ, — Թովրէլ էր. . . զարբին պղնձոյ եւ երկաթոյ (ՄՆԿ. Դ. 22):

ԴԱՐԲՆ, Աղեքսանդրոս զարբին բազում շարչարանս եցոյց ինձ (Բ. ՏԷԺ). յն. χαλκός: Ուրիշ է

ԴԱՓԻՆ, Յն. τῆπος, ձրուս սուքին ձայնը՝ երբ ոտքը գետնը զարնէ: ԴԱՓԵՄ, (հարկանել տրեւ զգրեթէն՝ 'է պրեւն է- 'է կոտուել), եւ

ԴՈՓԵՄ, — Մախ հար, եւ զօփեալ ստամբ. — Փոխանակ զի կայ թեցեր զու ձեռամբ քով, եւ զօփեցեր ստամբ քով (Եզեկ. ԻԵ. 6):
Եւ

ԹՈՊԵՄ, յորմէ այլս.
ՏՊԵՄ, կազմութիւնը բաղգ. տուպան, տապանակ, եւ տուփ:

ՅԵՐԻԻՐԵՄ,
ԵՐԻԻՐԵՄ, Յն. չրքա, ('ի բայէս ἀραρίτω), նոյն նշանակութեամբ.

Յորմէ 'ի հակառակէն՝

ՍՏԵՐԻՐԵՄ, — Ոչ ստերիւրեցայց 'ի ճշմարտութենէ (ԻՏՄ. Ձ. 25). յն. παροδεω: Բաղգ. եղծանեմ եւ ստեղծանեմ, գտանեմ եւ ստգտանեմ, յանձնեմ եւ ստանձնեմ, համբակ եւ ստամբակ, ունկն գնեմ եւ ստունգանեմ:

Այս՝ ազդեցութիւնն է յունականին, զի Յն. κατά (քստ սեւ. ինչորով) կը նշանակէ՝ ընդդէմ, հակառակ:

ԱԹՈՒ, Յն. ἄθρα, θρόνος, καθέδρα, թրք. «թուրմ» (նստիլ) եւ «թուրմ», նստարան, աթոռ:

ԱԹՄՄՄ նկատի իրր տեղի բարձր:

— Արար . . . վեց աստիճանն ամօ-
 ռոյն : — Տեսիլ գտէր նստեալ յա-
 թոս բարձրութեան եւ վերացելու
 (Եւայ. 2. 1) : — Նիսա 'ի գեանի
 զի չիք ամօս (Անտ. ԽԷ. 1) : — Իջ-
 ցին յաթոսց իւրեանց ամենայն իշ-
 խանք ազգաց (Եւէլ. ԻԶ. 16) : —
 Մտաւք Եղզումայ մտն եւ տեսին,
 եւ աճա դուրք վերնատանն փակ-
 եալ էին, եւ ասեն. գուցէ յաթոս
 նստիցի 'ի պէտս (Դաք. Գ. 24) : (Տպ.
 յաթոսն) : Յարմէ 'ի նահապետէն
 ԱՌ ԱԹՈՒՐ,
 ԸՆՎ ԱԹՈՒՐ (*), երկուքն ալ մէկ է :

(*) ԸՆՎԱԹՈՒՐ ՀԱՐԿԱՆԵԼ, երբեմն
 կարծի նոյն ընդ Աստուար, այսինքն, առ ոսո
 հարկանել, այլ 'ի Սուրբ Գիրս զնի որպէս
 ἀνελεῖν ἐν ρουφαία, Թրով հարկանել, ընդ
 սրով արկանել, կոտորել 'ի այր սուսերի :
 — Չերտասարդս իմ ընդամուր հարկանել
 (Յուդ. ԺԶ. 6) . (Ն. Հի. Բա) :

Բառարանը բառից շարքին նայելով՝ ԸՎ
 ԲԱՐ ԿԱՆԵԼ կարծիք է թէ կը նշանակէ
 ետքէն է՝ այդ անորէն, բայց այնպէս չէ,
 ուրիշ պատճառ կայ. այս սոցերը երկուքու-
 ծառնանք Սարգսնուսուս լին՝ աճա պատճա-
 րը . ուստի մեր բառից շարքը բնագրին շար-
 քին չնայիր : Եթէ բառ առ բառ Սարգսնուսի,
 պէտք է այսպէս ըլլալ, գերիտասարդս իմ
 սրով ստանալի, եւ գտնորեայս իմ ընդ ամուր
 հարկանել կամ զգեանի հարկանել, կամ առ
 ասն կոտել, (Տես 'ի Յուդի ԺԶ. 6. 'ի ծա-
 նաթուսանն) . Τοῦς νεανίσκουσ μου ἀνε-
 λεῖν ἐν ρουφαία. καὶ τὰ θηλάζοντά μου
 θίξουσ ἐς ἔσχατος.

Այս պարսկանուսնուսն Սարգսնուսեանց
 մէջ կերեւայ տեղ տեղ . ուստի բառին շարքէն
 խորեւելու չէ : Այսպէս է, օրինակի համար .
 — Չայր շոյս եւ զգոյշ 'ի զորս իւր (Առակ-
 ԻԲ. 29) . յն. ὁρατικόν ἀνδρα καὶ ὄζον, այս
 տեղ ալ բառարանը սխալիք է՝ բառից շարքէն
 խորեւելով, եւ ԸՎԲ բառին զէմ (տես զբառը)
 նշանակիք է. ὁρατικός, որ զգոյշ, զգու-
 շաւոր՝ ըսել է, միջոցն պէտք էր նշա-
 նակի 'ի ὄζոյ : Եւ (Երեմ. Ծ. 2) . αὐταὶ Բա-
 բելուն, յոման եղև Բէլ աներկիւղն, փա-
 փուկն մտանցաւ ԸՎԲրովորս : Այս դասու-
 րութիւնն Յուսարեւինն նման է, իսկ մեր

նշանակութեան մէջ տարբերութիւն
 չկայ :

— Ընկեցին զնա . . . եւ կոխեցին
 առ ամուր (Դ. Թաք. Թ. 33) :
 Բազդ. խորան եւ խոնարհ, վեր
 եւ վայր, անկողին եւ նկուղ, սար
 եւ սոր :
 Են. Թրոնո; (ամթոս), ծագի 'ի բա-
 յէս, Թրոնոս (նստիմ) եւ Էօրա, յար-
 մէ յաթոս (ամթոս), ծագի 'ի բաչէս
 Էչոսա, յարմէ յաթոս (նստիմ) :
 ԱՂ է
 ԱԹԵՐԱՅ, գրեալ եւ
 ԱԹԵՐ, Են. ձիւր :

ՉԵՆԱՄ, Են. Հէա, նոյն նշ. :
 ՉԵՆՈՒՆ, ան՝ մասնիկ է, որպէս
 եսանն, Բաչան, Կանթան, Կանն :

Իսկ
 ԵՆԱՄ, Են. Էքթո, նոյն նշ. : ԱՂ է
 ԵՐԵՐԻՄ, Լա. ԷՐՈ, երբեք տա-
 անիլ, յաճիլ այսր անդր, թափա-
 րիլ, մոյրիլ : — Երբեքալ եւ տա-
 անեալ կզիցիս 'ի վերայ երկրի
 (Ծան. Գ. 12) :

ԵՐԵՐ, — Տեսիլ զիբրեւա զի կա-
 յին յերբերի (Երեմ. Գ. 24) : ԱՂ է եւ
 ԵՐԲ, (փառութիւն, ապահանու-
 թիւն) : ՏՃ. Էրեւն՝ նշ. թարախ, փը-
 տութիւն վիրաց : — Չճան կոչեցի
 ինձ հայր (զի Թանատո; արական է),
 հայր եւ հայր ինձ շէրը (զի սաքրա ի-

Սարգսնուսեան մէջ՝ ԷՎԵԼ կը կոտորէր
 ԷՎԵԼԷԷԷ (Սոց միւս խոյր սխալները՝ օրի-
 նակորներուն անճանալիքն արտօնուեալ) :

Հիկ. Բառարանը՝ ԸՎ ԷՎ Բ. ըսելով
 ԲԱՐ ԿԱՆ ԵԼ կը զուգրէ, որ իբր թէ նշանու-
 կած ըլլայ՝ որոն հետեւելով Աստու-
 Բառարանն ալ 'ի կարգի բառիցն կը զնէ ար-
 Թուր, սոր : Սակայն բովանդակ Հայ մտան-
 նարուսնուն այսպիսի բառ մը չմանկար,
 կ'երեւի թէ այս սխալը մտած է՝ առ-ամուր,
 ընդ-ամուր բառն, որովհետեւ ասանք աչ-
 խարհարար կը Սարգսնուսին, սորի տակ
 (կոխեալով, ձգել), սակէ հետեւցնելով
 կործուր է թէ՛ ԲԱՐ կը նշանակէ սոր :

զական է) : — Երբ ծածկեաց զնս-
սա (Առք ԻՍ. 26) : — Աստեղք ոչ
են սուրբ աստղի նորա, թո՛ղ թէ
մարդ երբ, եւ որդի մարդոյ՝ որդն
(Առք ԻՍ. 5) : Յորմէ (եռամ)

ԵՌԱՆԿՆ, — Կաթսայ յեասնդան
տեսանեմ (Երեմ.) :

ԵՌԱՆԳՈՒՆ, բաղդ. նախանձ :

ԼԱՄԲ, ՏՃ. +սւլք, հււլք, արեւիկ :
— Եղիցին օղամանեակքն լամբք
լծակաց (Եւ. ԻՍ. 27) :

ԵՆ. λαβή, որ ծագի 'ի բայէս
λαμβάνω, որ նշան. ունել, բռնել :
Մենք սղ աւելջ բայէն ունիւք :

ՈՒՆԵԼԻՔ, բռնու, եւ մասնաորա-
պէս՝ կընէ բռնելու բռնել, թրք. հաշտ :

— Յուդա եղեւ աստջնորդ ունե-
լեացն Յիսուսի (Փարթ. Բ. 16) : —
Համարեհոյ՞մ, ստէ, եկիր մատ-
նել . . . զայս առ մասնիկն. եւ ցու-
նելին ստէ, զո՞վ ինդրէք (Մէքեր.
ԺԴ.) : Տպ. յունելիսն : — Չկայծակն
ասեալ ունելեօք երեք (Ես. 2. 6) :

Արդ մեր լատր լամբ, վերը
λ α μ β
ցուցուած ԵՆ. λαμβάνω բային չորս
գիրերն է :

ՅՈՊՈՊ, թռչունի մը անուն է,
Պրս. +էս+էլէ : — Էին թեւք նոցա
իրբեւ զթեւս յարդար (Չր. Ե. 9) :

Իսկ Պրս. +էս+էլէ նշանակէ՝
ՀՈՊՈՊ, ԽՈՊՈՊ, ՀՈՊՈՊԻՔ, ԽՈՊՈ-
ՊԻՔ, իսկ բառս յողոյ ծագի 'ի ԵՆ.
ἵππος, նոյն նշան. որ այլով ձայնիւ
կոչի՝ ցին : (Տե՛ս զբառդ) :

ԽՈՆԱԻ, Պրս. Էստուոյ՝ նշ. ար-
տասութ, բայց թարգմանի ուրեւ-
ջուք, ՏՃ. կըսուի, բաւ Էստ արեւ-
Էտ, աչխ. ուրեւն ուրջուստ Էստիլ :
Բաղդ. լուսնամ եւ լամ,
Հայերէնին ստացած նշանակու-

թիւնն (տամուկ, տամկացեալ) Թուր-
քերէնին թիւղորութենէն է. զի
թրք. Էստ, թէ՛ արտասութ է եւ
թէ՛ թացեալ, թաց, խոնաւ : Իսկ

ՏԱՔ, Էրէ՛, ծագի 'ի ԵՆ. δάκρυ,
որ նշ. արտասութ, Պրս. Էրէ՛, սաք,
եւ Էրէ՛, արտասութ, նմանաձայնք
են : Թող զի եւ Էրմ եւ արտա-
սութ : Յորմէ

ՏՈՉՈՐԻՄ, յորմէ
ՏՈՎՈՐԻՄ, բաղդ. թրծել եւ թրծ-
ջել, մկրտել եւ մուրկ, (մրկել) :

ԼԻԲԲ, բառ Լատին liber, որ նշ.
ազաւ, սակայն է նաեւ մակդիր
Բաքոսի դից դիւնոյ եւ արբեցու-
թեան, liberalia, կը կոչուէր Բա-
քոսի տօնը, յորում ամէն տեսակ
լրբութիւն անամօթարար գործելու
եւ խօսելու ազատութիւն կար (առ
Հռովմայեցիս) :

ԼՊԻՐՆ, իբր բարդութիւն Էրէ՛ եւ
Էրէ՛ բառից, յորմէ՝

ԼՊՐՇԱՆՔ : ԱՅՂ է
ԼՊԻՐՆ, Լա. lubricus, նոյն նշ.

ԼՊՐՆՈՒՏ, — Տեսանիցէ օք զըն-
կեր իւր ընդ լպիրժ տեղիս զնաց-
եալ (Եւրէկ) :

ԽԵՆԵՐԱՆՔ, ծագի 'ի Պրս. Էլ-
շուրէ, որ նշ. մանրորդք, մանաւանդ
փշրանք հացի՝ անկեալք 'ի սեղանոյ
Յորմէ

ԽԵՐԵԻՇ, մանր ստակ : — Այրին
բազում տաղանդացն յաղթեաց եր-
կու խերեւէչօքն (Ուկ.) :

Յորմէ 'ի հակառակէն՝
ԽՈՇՈՐ, յորմէ 'ի հակառակէն՝

ՆՇԽԱՐ, իբր՝ ոչ խոտոր, այսինքն՝
մանր մասունք 'ի ոտորէն :

ՆՇԽԱՐԵՄ, կազմութիւնը բաղդ.
նզով, նժար, նժոյզ, նկան, նկուն,
նկուղ : — Ժողովեցէ՛ք զնախարեալ
կոտորսք զի մի՛ ինչ կորիցէ (Եւրէ-
կ.) :

Ջ. 12) : — Բարձին գնչխարս կոտորոցն (Մ=Գ. Ժ. 37) : — Տո'ւր ժողովրդեանց զի կերիցին եւ նըշխարեացին (Դ. Թ=Գ. Դ. 43) :

Ուրիշ է

Խէնէ՛՛, Պրս. Էէ=ճէ, նշ. կին աւուանարկ, ցոփ, պոսնիկ :

* * *

ՀՐԱԺԱՐՈՒՄ'ն, Պրս. ֆէբ=չ. նշ. բաժանումն յրերաց, հեռացումն, խորչումն, եւ

ՀՐԱԺԵՇՏ, Պրս. ֆէբ=չ. մեկնիլ, բաժանիլ յրերաց, հեռանալ : ՀՐԱԺԱՐԵՄ, յորմէ 'ի հակառակէն' 80ԺԱՐԵՄ, (յաւժար — հրաժար) : 80ԺԱՐ, յորմէ

Ա.ԽՈՐԺ(*) . (յ օ ժ ար — ա խ ո Ր ժ)
4 1 2 5 3

Ա.ԽՈՐԺԵՄ, յորմէ 'ի հակառակէն' ԽՈՐՈՒՒՄ, ոչ ախորժել, ոչ յօժարել : — Եւ նա խոժոռեալ ընդ բանան գնաց արտում (Մ=Գ. Ժ. 22) :

Յորմէ

ԽՈՐՇԻՄ, — Չահի հարաւ ժողովուրդն, եւ խորշեցաւ եկաց 'ի հեռաստանէ (Եւ. Ի. 18) : Եւ խորշէր զօրն յաւուր յայնմիկ մասնել 'ի քաղաքն, որպէս խորշիցի զօր ամաշեցեալ ցորժամ փախչիցի 'ի պատերազմէ (Բ. Թ=Գ. Ժ. 3) :

ԳԱՐՇԻՄ, զգուիլ, 'ի բաց կալ : — Չի խորշեցան 'ի նմանէ զօրքն (Ծ'ն. Բ. Թ=Գ.) :

ԳԱՐՇԱՆԱՄ, — Ամենայն երանք զարչացին գիճութեամբ (Եղէկ. Է. 17) . յն. πάντες µηροί µολυνθίσονται ἰγραιχ. այս յան գամնի (Անք ԻԱ. 7) . « Ամենայն երանք ապականեցին խոնաւութեամբ » :

ԳԱՐՇԵԼԻ, — Մտի եւ տեսի, եւ ահա արեւոյն նմանութեան սողնոյ եւ անանոյ, (Չոհրապ, սողնոյ եւ անանոյ) . սնտոբ, զարչելիք (Եղէկ.)

(*) Ախորժ, իրր' արեւ, արեւելի : (Քերիկ. Չարգ. 1470) :

Ը. 10) . Տպ. անոթի քարշիկ : Ի սովորական օրինակս Յուն. չիք, անոթն նմանութեան սողնոյ եւ անանոյ :

Գոյ սակայն եւ ա՛յլ օրինակ, որ համաձայն է մերումս :

Յորմէ 'ի հակառակէն'

ՔԱՐՇԵՄ, ձգել առ ինքն : — Չի նենգութեամբ պատէր Արիստոզոմ, եւ քարշէր յինքն զԻսրայէլ (Նե. Բ. Թ=Գ. ԽԳ.) : — Իսկ (Դ=Գ. Ը. 7) . « Ես քարշեցից զմարմինս ձեր փշովք անապատի եւ քրկոնիմա » : (Անք 16) . « Եւ ան փուշս յանապատէ եւ զքրկոնիմն, եւ քարշեաց նաքօք զարմն » : Իբր աչխ. շէշ արշէլ, արշէլ արշէլ, արշէլ արշէլ :

Բաղգ. միսմ եւ մղեմ, ընդգրկեմ եւ ընկրկեմ : Յորմէ (խորշիմ)

ԽՈՐՇ, իրր' առանձին տեղ մը, քաշուած տեղ մը : Յորմէ

ԽՈՐՈՋ, եւ ԽՐՏԵՒՄ :

ԽՐՏՈՒՒԼ (զ.), աչխ. Խրտուիլ : — Եղիցի երկիրն Հրէաստանի 'ի խրտուիլ Եղիպտացւոց (Ե. Ժ. 17) :

ԽՐՏՈՒՄ, եւ

ՀԱՐՁԵՄ, ՀԱՐՔՆՈՒՄ, — Սատանայ արկանէր ուսկան՝ աչխարճի, եւ արդարքն հարժուին, եւ արտաքս քան զուսկանն ելանէին (Աեքէբ.) : — Յորժամ ուսկան արկանիցի, ձուկն հարժուաւ, եւ 'ի միջին ծոցն զիմէ (Նշ.) : — Յորոց խաշանց արդօք, 'ի հարժուցելոյն, 'ի փախուցելոց (Աեք.) : Ուրիշ է ՔԱՇԵՄ (աչխ.), Պրսկ. Էէչիտէն, նոյն նշանակութեամբ :

Յորմէ 'ի հակառակէն'

ՔՇԵՄ, փանել : — Քշել յանձնէ ոչ կարէ (Թ'ւ. Բ=Գ=Գ 13) :

* * *

ՀԱՅԼՈՅԵՄ, Ծն. βλαστημείω :

Բաղգ. հոպիւ : — Ոչ ոք առնէ զօրութիւնս յանուն իմ, եւ կարիցէ հայնոյել զիս (Մ=Գ. Թ. 38) . յն. κακολογῶ :

ՅԱՅ ԿԱՐԿԱՄ, ՅԱՅ ՅՈՒ ԱՌՆԵՄ,
ՀԱՅ ՀՈՒՉ ԱՌՆԵՄ, Պրակ. հայտնայ,
հայտն հայ, աննշան ձայներ ազա-
ղակի կոծոյ, բարկութեան, աբա-
խութեան, եւ այլն: — Ոսնհար լի-
նել, եւ յայ կարգայ (Ոսկ. Մարտ.):
— Եթէ տալ չկամիցես, ընդէ՞ր պա-
տուհասիցես, եւ յայ յու, եւ հայ
հուէ՞ զտառապեալ ողին եւ զվարա-
նեալն աւնիցես (նշն):

ԶՈՐԻ, Պրս. կէտն նշանակէ՝
ՅՈՒ, իշտայարի, յորմէ (Չորի)
ԶՈՐԵԱԿ, իբր՝ փոքրիկ Չորի:
Պրս. ասի՝ Խոտէ, որ թարգմա-
նի՝ էշտն, եւ ՏՃ. րէքէճէ, կոշտն:
Թն. ծոց, նշ. եւ էշ, եւ Չորեակ,
(ազգ մարտոյ):

ԱՐՃԻՃ (աշխ.), նշ. կողոր, իսկ
Պրս. էրէշ, նշ. անագ, ՏՃ. Կոշտն:
ԱՐՈՅՐ, Պրս. բէշ, նոյն նշ.: Եւ
ՊՂԻՆՁ, ՏՃ. բէրէճ, նշ. արոյր:

ՅՏԵՄ, Պրս. շէտէն, նշ. կորզել,
քարշել: Յորմէ՛ ՚ի հակառակէն՝
ԶԵՏ, բազգ. փետուր եւ փետել,
փուշ եւ շփել, դաստակ եւ տա-
տակ, պարան եւ պարանոց, քարք
եւ զարշապար:

ՀԱՐՍԱՆԻՔ, թարգմ. Թն. ձայ-
նիւ՝ սսսբէա:

ՀԱՐՍԱՆԻՔ, բարդեալ՝ հարան եւ
ախէ, որ է արմատ Պրս. ախէրէն բա-
յին, որ նշ. ամել, բերել, Այսպէս եւ
ՓԵՍԱՆԻՔ, Թն. սսսբաչոց, (սսսբդ
հարան), եւ (չչա ամեմ):

ԱՊԱՐԹԱՆԵՄ, Պրս. ախէր նշ.
պատերազմ, յորմէ
ԱՒԱՐ, ԱՒԱՐԵՄ,
ԱՒԱՐ ՀԱՐԿԱՆԵՄ, — Աբազ ա-
բազ զաւար հարկանել (Ես. Ը. 1):

Եւ
ԱՒԵՐ, Պրս. ախէր նշ. աւերակ,
կործանեալ, կորուսեալ, ապական-
եալ, ջրուեալ: — Տունդ իմ աւեր
կայ (Մեք. Ա. 4):

ԱՒԵՐԱԿ, ԱՒԵՐԱՅ, ԱՒԵՐԵՄ,
Յորմէ (աւար)
ԱՊՈՒՌ, — Աբազ արազ աւար
կարկանել, եւ վաղվաղակի զապուռ
ժողովել (Եսայ. Ը. 1):

ԱՌ ԵՒ ԱՊՈՒՌ,
ԱՌ (պլ.), — Ամենայն իսկ առն՝
աւար կոչի (Մէքէր. Դ.): — Յաս,
յաւար արշաւեալ դաս (Եղէկ. ԼԸ. 13):
— Մեծութիւն թէ ասիւ գայցէ, մի՛
յօժարեսցին սիրաք ձեր (Մարտ.):

ԱՊՈՒԵՄ, — Դիմեաց աւարել, ապ-
ուել զաշխարհն Պարսից (Նի. Ա. Մկ.
Զ.): — Ոչ կարաց ապուել գերբիել
(Եղէր.): Յորմէ՛ ՚ի հակառակէն՝

ԱՊՈՒՐ, ՄԱՐԿԱՊՈՒՐ, — Թողին
զվրանս իւրեանց, եւ փախեան մար-
դապուր (Դ. Թագ. Է. 7). Թն. εραγον
προς την ψυχην εαυτων, (Աշխ. Էնտ-
շէնէնէն աղաթէլ): Իսկ

ՄԱՋԱՊՈՒՐ, աշխ. եւ ՏՃ. բացատ-
րութեան մօտ է, հաշ հայ, գլու
գլուր: — Ստատկեցաք զամենայն
քաղաքան մի ըստ միովէ, եւ ոչ
թողաք մազապուր (Օրէն. Գ. 6):
— Եւ ինքն կորակոր փախուցեալ
մազապուր լինէր (Բ. Մկ. ԺԱ. 12):
— Մազապուր ճողաղբեալ . . . ՚ի
փախուստ անկանէր (Բ. Մկ. ԺԲ.
35): — Յեղեանաւոր պատուհասէն
մազապուր կլանէր (Գ. Մկ. Ե. 19):
Այս բառը Յունարէնին մէջ չկայ
՚ի վերոյ նշանակուած կոչմանց մէջ:

ԱՊՐԱՆՔ,
ԱՊՐԵՄ, ԱՊՐԵՅՈՒՅԱՆԵՄ, բազգ.
զերծում եւ զերծում, պրկեմ եւ
փրկեմ, փակեմ եւ փախչիմ:

Ուրիշ է
ԱԻԵԼ, Թրք. ախէրէլ, ծագեալ
՚ի Յունականէս՝ ορελια, որ նշ. ա-
ռաւելութիւն, նաեւ աւել, Որուն

բայր կ'ըլլայ ὄφελω, ստաւելու, իննի աւելի, աւել ամիլ :

ԱԻՅԼ ԱՅԵԼ, յորմէ
ԱԻՅԼԻ, ՅԱԻՅԼՈՒՄ, կազմ. բաղդ. աջող եւ յաջող, երկուսն եւ յերկուսնք, օրէն եւ յօրինել, արդայ եւ յարդայ :

ՅԱԻՅԼՈՒԱԾ, եւ

ԱՌԱԻՅԼ, ԱՌԱԻՅԼՈՒՄ, (առ-աւել, եւ աւել-ի) : Քանդի Յունական ձայնդ ὄφελμα, որ նշ. աւել, նշ. նաեւ առաւելութիւն, ամուսն : Իսկ

ՅԱՊԱԻՅՄ, իբր՝ ՚ի բաց բանալ դաւերդու : — Արարից այց . . . ՚ի վերայ ամենայն յապաւելոցն զերեսօք (Եբէճ. Թ. 26) . յն. ἐπὶ πάντα περιχειροµενονα κατὰ πρόσωπον αὐτοῦ

— Արբուցի ամենայն աղագց, եւ ամենայն յապաւելոցն զերեսօք (Անդ. ԻԵ. 23) . յն. καὶ πᾶν περιχεκαρµένον κατὰ πρόσωπον αὐτοῦ : — Հոսեցից ընդ ամենայն հողմն զյապաւելան սա երեսօք (Անդ. ԽԹ. 32) . յն. κεκαρµένους πρὸ προσώπου αὐτῶν :

(Իբր՝ երեսին ամիլի զպցընելոց՝ մօրուքը յարդարել, կամ մօրուքը կարել՝ կարծեցընել) :

ԱԽՏԱՐՄՈՂ (*),

ԱԽՏԱՐՄԱՂ, գրեալ եւ՝ արտաբն. թերեւս վրիպակաւ, քանզի բարդեալ է արտար, (աստղ) եւ մող կամ մաղ, Պրս. հաւ, հաւ, հաւ, եւ Են. μάγο; , նշ. մող, ուստի նոյն է ընդ

ՄՈՂ, — Անտեզի է մեզ երկրորդել զառասպելան . . . եւ արտարմողացն կամ արտարմաղացն յոստաջասացումն որ են քաղեայք (ԽԿ. Բ.) :

(*) Արտաբն. ընթեւումն է. 214. Բն. ե ըստ այսմ ստեղծարմնէ : Մողեալ յարտարմողակառեալ զճես փիլիսոսայութեան արտարակոց եւ աստեղագիտաց :

ԳԱԶԱՐ, Պրս. Կեղէր, նշ. ստեղծողին. Իսկ Պրս. Կեղէրէր՝ նշ.

ՃԱԿՆԿԵՂ, ՏՃ. Բանճար, վրաց. ճակնարէլէ : (ճ ա կ ն | դ ե ղ) (չիւքիւն | սիր) :

Տածկական ձայնդ Բանճար, որ մասնաւոր բոյսի մը անուն է, անունած է ՚ի մեզ իբրեւ ընդհանուր անուն բանջարեղիկաց :

ԲԱԶԱՐ, — Ամենայն բանջար վայրի մինչ չեւ լեալ էր ՚ի վերայ երկրի (Մանք. Բ. 5) : Այսպէս Են. λαγανον, որ ընդհանուր անունն է բանջարեղիկաց : Ըստ Թրք. մասնաւոր բոյսի մը անուն է, անուն :

ՍՏԵՊԼԻՆ, Են. σταυλινο; , նոյն նշ. — Հարցաւ ստեղծիւն ՚ի շողղամէ եթէ զի՞ աղբան ընդ երկրաւ մասնեա (ՄԻԷԷ. Ա. ան) :

ՃԻՇԻ ՃՇԻԻԻ, — Եւ եթէ զնախանձուէն եւս ճշդէ քննիցեա (Ենէկ) . Տպ. ճշդէս . այս ընթերցուածը բաղդ. (Անդ. 35) . «Յորժամ ճշդիւ մրցութիւնք իննիցին» : — Եւ թէ ճշդիւ որ քննիցէ զիրան (Անդ. 31) . Տպ. ճշմարտա; — Այլ այժմ չէ ժամանակ ճշդիւ եւ դատաւ ՚ի հանդիսի անցուցանելոյ (ՍԷՔ. Թ. 181) . — Բայց այժմ չէ ժամ զայն ճշդիւ քննելոյ (Անդ) :

ՃՇԿԵՄ, բառ Լատին, justus, justum, արմատ, jus (արդարութիւն, օրէնք, իրաւունք) . Իսկ Պրս. ճէս-թէ՛ն նշ. ինդրել, քննել : Յորմէ ՃՇԿԻՏ (*), ՃՇԿԻՏԵՄ, բարդեալ Լատին արմատով՝ jus (ճշ), եւ Յունականաւս քրիստոս (զատաւոր, որոշիչ) :

ՃՇԿԻՏՈՒԹԻՒՆ, Տես եւ գրեմ եւ որդեգիր : Եւ

(*) Ճշ ԳԷԹ . Այսպէս վերջուորումն ուրիշ բառ չկայ Հայերէն : Արեւին երկու գիրը էր իբրեւ մասնիկ ցուցուած է ՚ի Քերկն. Զարգ. 1496 :

ճՇՄԱՐԻՑ, Լատինին միայն j գիրը կ'առնուի իբր համառօտութիւն jus բառին :

ճՇԳՐԻՑ, Լատինին երեք գիրը jus կ'առնէ : Իսկ

ճԻՇԳ, կ'առնէ ամբողջութեամբ : ճՇՄԱՐՑԵՄ, բարդեալ Լատին արմատովս jus (ճշ), եւ Պրս. ձայնովս շէ-մ-բէ-րէն :

ճՇՄԱՐՑՈՒԹԻՒՆ, (այսպէս) շէ-մ-բէ-րէ-ր, (թուել, համարել, կարծել) . ուստի՝ ճշգրտութիւն, եւ ճշմարտութիւն են իբր թարգմանութիւնք Յն. ἀκριβεία :

Այս տեղ պէտք է բացատրել որ Պրս. շէ-մ-բէ-րէն կը նշ. թուել կամ համարել՝ իբրօք, այսինքն, ըստ թուարանից, ասելով մի, երկու, երեք, եւ այլն, բայց ՚ի մեզ առնուած է՝ թուել, համարել, այսինքն՝ կարծել, ընդունել, հաւատալ, որպէս եւ ՚ի թըք. —յճ-բէ, կրկնանշանակ է, քանզի է թուել իբրօք, եւ կարծել, ընդունել . Իսկ (Ե-Բէք ԺԶ. 10) . «ճշմարտութեանց օտար լեալ ՚ի դաւակէն Պարսից» : Յն. ταῦ ἀληθείαι ἀλλότριος τοῦ τῶν Περσῶν αἰχματος . «Յիրաւի օտար յարենէ Պարսից» :

Յորմէ (ճշմարիտ) ՚ի հակառակէն՝ ՄԱՐԹ, վիճակ ընդ ճշմարիտ եւ ընդ սուս, եւ

ՄԵՐԹ, վիճակ ընդ միշտ եւ ընդ ոչ երբէք : Իսկ

ՆՇՄԱՐ, երեւոյթ ինչ ստուերաւորայ, ընդ ազօտ տեսիլ, իբր՝ ա՛ն (ճշ) մար. ճ շմար (ճ, համառօտութիւն jus բառին : ն շմար, իբր՝ ան ճշմարիտ, այսինքն՝ ա՛ն՝ փոխանակ է ՚ի, ն-շմար :

ՆՇՄԱՐԱՆՔ, — Այն ամենայն ստուեր էր եւ նշմարանք (Ուկ. Ե.) : — Իւրիւ գ՛հաւու թառեցելոյ յօդս, որոյ ոչ գտանին նշմարանք գնացից (Իճ-Գ. Ե. 11) : — Օրինակ երկնաւորացն են, այսինքն՝ նշմարանք են այսր

պաշտաման (Ե՛բէր. Եբբ. Գ.) : — Յաչօ այնր ապաշխարութեան՝ մերս որպէս նշմարանք են (Ե՛բէր. Նէն.) :

ՆՇՄԱՐԵՄ, տեսանել ՚ի բացուստ, կամ ընդ ազօտ : — Չգոգ մի նշմարէին թէ ավին ծովուն իցէ (Գործ. Իէ. 39) :

Շմերդ (*) մօզին պատմութիւնը

(*) Կամբիւս եւ Շմերդ որդիք էին Կիւրոսի : Կամբիւս սպաննէ զեղբայր իւր զՇմերդ՝ կասկածեալ մէ խորհի յափշտակել զԻշխանութիւն իւր : Կամբիւս ՚ի խաղալն պատերազմաւ յեղիպոսս՝ կացոյց ՚ի վերայ աշխարհին զՊարսիցիք մնն մօզպետ փոխանակ իւր : եւ Պարսիցիքեայ էր եղբայր մի՝ նման կերպարանացն Շմերդեայ որդւոյ Կիւրոսի, որ ստորի մերեւս գանուն նորս կայաւ : Պարսիցիք մօզպետ իբրբե լուսաւ զմեծ Շմերդեայ արքայ որդւոյն՝ որում սակար իրազէտ էին, եւ ետես զմոլեզնութիւն Կամբիւսեայ անձնագործիք լեալ : Սագաւորեցոյց զեղբայր իւր զՇմերդ՝ իբրբե որդի Կիւրոսի : Մեռածի Կամբիւս ՚ի պատերազմին : Խորհեցաւ Շմերդ զի հորկ էր ծածկել զտարէութիւնն . փասն որոյ ՚ի սկըզբուն Սագաւորութեանն ընաւ եւ արտարս ոչ ելանէր . բայց զզուշուժեամբն այնուիկ յաւելոյր կասկածանս աւարմունքն եւ ժողովրդիան ընդ խաբէութիւն իւր : Եւ էսա Շմերդ գամնայն կանայս Կամբիւսեայ՝ իւր ՚ի կնութիւն . յար էր եւ Փեղիմս զուսար Ռատանայ իշխանին մեծի՝ Պարսից : Ռատն խրատեաց զզուսար իւր զի զննեսցէ զզուշուժեամբ մէ իցին նորս սկանքք . քանզի զՇմերդեայ մօզուն հաստեալ էր գականքս Կիւրոս փասն յանցանաց իրիբ . եւ Փեղիմս գտեալ պատեհ՝ զննեաց գականքն Շմերդեայ զի հաստեալ էին, եւ զգացոյց հօր իւրում, եւ յայտնեցաւ նենդն : Եւ Պրեքասպ յաշխարհամտողով հրապարակի խոստովան եղեւ համարմակ ըզճշմարտութիւն, ես, սաէ, իմով ձեռամբ սպանի զՇմերդ՝ որդի Կիւրոսի . հրամանաւ եղբոր նորս Կամբիւսեայ, եւ որ այժմց մաս զուտրէ, նա ինքն Մոգն է : Եւ սարսնեայ ըզստանունն Շմերդ՝ տօին ՚ի հրապարակ ՚ի տեսիլ ամբոխին զզլուխ նորս, եւ կարգեցին զօրն զայն ամ յամէ տօն տարեկանաց ՚ի Պարսս, կոչեցեալ Կատարած մօզուց : (Ապօքսոսիս) : (Ռոյ. Հնախ. Հտ. Ա. 485) :

յայտնի է բանասիրաց թէ ինչպէս պէս զինքը կիրարոն տղան կարծեցընել տուաւ, եւ թագաւոր եղաւ :

Եւ ահա այս մողին (Շմերզ) առնունէն ունինք :

ԺՄԵՐՏ, ԺՄԵՐՏԻՄ, իբր յանգուզն խարերայ ըլլալ եւ սուա՝ Շմերզ մողին պէս :

ԺՄԵՐՏԵԱԼ (*), — Այլ չար է, առնն, ազգն, ժմերտ, լիբր եւ սնամոթ (Ուկ. Եփեւ.) : Եզնիկ լուսնին վրայ խօսելով, Յոյն փիլիսոփայից փարդապետութիւնը կը պարտաւէ : Յուր կը ճգնին հաստատելու՝ թէ լուսինը ինք իրմէն լուսաւոր մարմին մը չէ, հապա արեւէն կ'առնու լոյսը : Մինչդեռ մենք, կ'ըսէ, արեւը մարը մանելէն շատ ետքը, եւ ամենեւին արեւ չգանուած զիչեր ժամանակ՝ լուսնին լոյսը եւս առաւել պայծառացած կը տեսնենք, իսկ նոքա կը ջանան մեր տեսածին հակառակը հաստատել, կ'ուզեն որ մարդիկ իրենց աչացը վկայութեանը չհաւատան, կուզեն փարդապետութեամբ ամենուն աչք կուղի :

— Նոքա այնքան ժմերտեալք մինչեւ զամենայն մարդկան աչա կամին ունել (Եղեփ) : Այս խօսքը բաղղ. (Ղ. 16. 17. 16). « Եւ նոցա աչք կալեալ էին առ ՚ի չճանաչելոյ զնա », ուր քիչ մը ետքը կ'ըսէ, « Եւ նոցա բացան աչք եւ ծանեան զնա » : — Մինչդեռ հայէին նոքա (աշակիրտքն), վերացաւ (Յիսուս), եւ ամպ կալաւ զնա յաչաց նոցա (Գործ. Ա. 9) :

Այս բացատրութիւններն կարծեմ բաւական են երեւան հասնելու՝ ժմերտ, ժմերտիմ, ժմերտեալ՝ բառե-

րուն բուն նշանակութիւնը, հասնելով այն անասոյց եւ անյայտ վիճակէն, յորում դեռ կը տատանէր ըստ վկայութեան Հայերէն բառագրոց :

Թերեւս եւ

ԺՄԵՐԵՍ (*), — Ի նմին ժամու պառաւն իւր ժմերես (Յեզարէլ) մատուցեալ սեւացուցանէր զմացառաչացն (Եփե. Թ. 4) :

Այս արմատէն է նաեւ

ԺՏԵՄ, Թն. ζητέω (խնդրել) : — Ժտեալ ՚ի Տեառնէ, եւ նա տացէ քեզ (Սաղ. 104) : Իսկ ԺՏԻՄ, համարձակել, յանդգնել : ԺՏՈՒԹԻՒՆ, — Վասն ժառութեանն յարուցեալ տայցէ նմա (Ղ. 14) :

Յորմէ ՚ի հակառակէն՝

ԳԺՏԻՄ, (ժտել՝ մերձեցում մը կ'ենթադրուի, իսկ գժտել՝ հեռացում մը) :

ԳԺՏՈՒԹԻՒՆ, բաղղ. ընդգրկեմ եւ ընկրկեմ, մերկանամ եւ մերժեմ, յառիմ, յարիմ եւ հեռանամ, սեւեռել եւ սաւառնել : Յորմէ (ժտեմ) ԱԽՏԱԺԵՏ, իբր խնդրող՝ սերող սխափ, հիւանդութեան, եւ իբր թարգմ. Թն. φιλονοτέω, φιλασθενής :

Բողոք. զատարխալ, մատակարխալ, ամօթխած, իսկ

ՀԵՏԱԶՕՏԵՄ, Թն. ἐξείλω, նոյն նշ.

ՎԱՂ, — Որ վաղն առ իս եկեացէ, զնա կացուցից... — Վաղ կամ անազան, Թն. πάλαι, նշ. նախնի, հին, վաղընջական, οί παλαι, նախնիք, հինք : Յորմէ

ՎԱՂՆՋԱԿԱՆ, ՎԱՂՆՋՈՒՑ,

ՎԱՂՈՒ ԵՍ, Թն. παρῖ, ՚ի հուսմն, երբեմն, (ատենօք, այսինքն՝ անցեալ ժամանակի մէջ) :

Եւ ՚ի հակառակէն՝

(*) Բառ սեկայտ. (Բարե. Վիկնտ, 1850) : Բառ անասոյց իբր ժպրնեալ, յանդգնեալ կամ բանդագուշեալ : Իսկ « ժմերտ » բառից կարգին մէջ չկայ (Տ. Հի. Բա.) :

(*) Տ. Հի. Բա. այս բառը կը սահմանէ՝ « Խորշոմեալ երեսօք ժերտ. Թեան. Երեւ. Կուճ. Էրտ. » : Գրառուին յարմարցրեցիս յով. Թերեւս լուս եւս է սահմանել, « անստժ », լիբր, ժպիրժ երեսօք, իբրեւ զՇմերզ :

ՎԱՂԻԻ, ՀԵՂ, (այսինքն, գալիք ժամանակ, որ դեռ եկած չէ):

— Վաղիւ երթալոց ես 'ի հայրենիս, անդ հանգիր: — Յորժամ վաղիւն գայ, շարն աղաչէ, այսօր իւր ատենը, եւ զվաղիւն՝ Տեսան (Սեբեբ. Ժ.):

ՎԱՂՈՐԴԱՅՆ, — Եւ եղև երեկոյ, եւ եղև վաղորդայն (ՄՆԿ.): Իբր թարգմ. πρωι:

Ի ՎԱՂԻ ԱՆԹ, վաղը, վաղը առաու, հետեւեալ առաուն, (գալիք ժամանակի մէջ):

Բազդ, երէկ եւ երեկ, Յորոց ՎԱՂՎԱՂ, ՎԱՂՎԱՂԵՄ, Իսկ ՎԱԽՃԱՆ, դրեալ եւ ՎԱՂՃԱՆ, իբր 'ի հակառակէն բառիս՝ ՀԵՂ, Պրս. ֆերճամ, նոյն նշանակութեամբ:

Յորմէ համառօտեալ ՎԵՐՁ, (Ֆ է բ ճ-ամ)

վ ե բ ջ

ՀՐԱՀԱՆԿ, Պրս. ֆերճեկ, նշանակէ՛ գիտութիւն, ուսումն, կըրթութիւն, հանճար, ուչ, խոհակալութիւն:

ՇԱՄԱՆԳԱՂ, Յն. ծմէլղ, նշ. մատախուղ, ամպ փոշուոյ, (յորմէ աշխ. հախ), մերս թուի ծագեալ 'ի Պրս. ձայնէս՝ ՆԵՆԿ, որ նշ. մոխիր կամ մոխրազոյն, իսկ վերջին վանկղ ու՛ մասնիկ է՝ որպէս եւ ԵՂ, ԷՂ, ԵԼ, ՄԼ, ԵՐԷԷ, ԵՐԷԷ, ուուուեւ, ուուուուեւ, իսկ

ՇԱՂԱՄԱԹ, Ի շաղամաթէ միտջէ մինչեւ 'ի-խրացս մի կօշկաց (ՄՆԿ. ԺԳ. 23). Յն. σαρτίον, (դերձան, թեւ, լար). Պրս. շեւ, շեւ, նշանակէ՛ կօշիկ, արեխ, մաւճակ, իսկ վերջին վանկը՝ ՄԷ, յաւելուած է:

ԲՈՐԲՈՐԻՏ, — Վաւաչն այն եւ բորբորիան Շամիրամ (ՍԵՐ.). Յն.

Βορβορώδης, նշ. աղտեղի, գարչ, պիղծ, յորմէ

ԲՈՒ, Իսկ ԲՈՏՈՏ, 'ի փոռոյ, 'ի փտելոյ: ԲՈՐԲՈՍ, բազդ. ճննճեր եւ ճանճ, Իսկ

ՎԱԽԱՇ, Յն. βιβλος, նշ. պիղծ, աննուէր: — Ի վաւաչ արկնոջէն զրպարտեալ Յովսէփ եւ մտեալ 'ի բանտ (ՆԻ. ՄՆԿ. ՄԱ.):

Իսկ գալով բառիս ԲՈՐ (*), (Քորոս-Բեւեւ), քանի մը կերպով կը մեկնուի, եւ ամէն մէկն իւր հաւանակամութիւնն ունի՝ ո՛րը քիչ՝ ո՛րը շատ:

Նախ կը թուի թէ վերը ցուցուած ՔորՔորէր բառէն է ծագած, իբրեւ գարչ եւ զգուելի ակա մը, զի անկէ բժշկուին ալ՝ կըսուի՝ ուրբէլ 'ի Քորոս-Բեւեւ:

Երկրորդ՝ կը թուի 'ի Յունակաւնէս՝ ψόρα, որ նշ. բորտաութիւն, եւ կը ծագի 'ի բայէս՝ ψάω, (չփել, փորել):

Երրորդ՝ բուրոյվին տարբեր տեսութեամբ՝ Քոր եւ ուրբ, մի եւ նոյն բառեր են՝ թեթեւ տեղափոխութեամբ զրոց: Իսկ

ՈՐՐ, Յ. ὄρρος, ὄρρανος, նոյն նշ. բազդ. ուրկ բառին հետ, որ թէպէտ նշ. աղքատ, (Տես 'ի Սաղմոսն վերնագիր), ուրբ+ուրբէ, Յն. πτωχός (աղքատ), եւ նոյն է ընդ բառիս կոյր (տեա.) կուր-ի. սակայն իր ածանցները ուրբ-ութեւն, ուրբ-որ, կը նշ. Քորոս-Բեւեւ, եւ ուրկանոց՝ կը նշ. նոցա զարմանուելու տեղը:

Յորմէ (բոր) ԲՈՐՈՏ, ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆ, (Տես՝ ուուուեւ):

ՍՊՈՒՆԳ, Յն. σπόγγος, նոյն նշ.

(*) Բոր, այս բառը մէ և հին մտեմազրութեանց մէջ չկայ, սակայն անանցները կան բորտաութիւն, բորտ:

— Սպունկն . . . զոր մարդիկ ամպ անուանակոչեն (Չբ. 4-րդ.) : Չի Պարսկերէն էպրէտ, որ նշ. սպունկ, թարգմանի ամպ, ամպիկ : Այս Պարսիկ բառին ազատազուտն է ՏՃ. էբդրէտ, յորմէ

ՍՈՒՆԿՆ, յորոց

ՍՈՒՔ, ՍՈՒՔԱՆԱՄ, (սպունգի նրման) ուսել, այսինքն, մեծամտել, հպարտանալ կամ զիրանալ, յորանալ : — Արբնասա եւ փափկանաս, զիրանաս եւ սոքանաս (Ուկ.) :

ԼԱԽ, Արար. էվէմ, նշ. լաւագոյն, ԳՈՒՋ, Վրաց, +օ՞ւջէ՛ նշ. բորոտութիւն :

ԱՇԽԱՏ, Պրս. քէշէա, նշ. աշխատող, ջանացող. այսպէս եղած է չրլլայու համար՝ աշխէա :

ԱՇԽԱՏ ԱՌՆԵՄ, — Չի՞ եւս աշխատ անեն զվարդապետ (Մարկ. 6, 35) : Բաղդ. մշակ, վտասակ :

ՔԱՂԱՔ, Պրս. քեաղէտ կամ քեշտ, նշ. ուրախութիւն, խնդութիւն, թրք. քէշէտ, շուքէ :

Իսկ (Եբէթ, 11թ. 12) . «Լուր արարից յԻսրայիլ զգոյժ քաղաքացն» : Յն. πολέμων (պատերազմաց), կարգացուած է πολέων (քաղաքաց) :

Այսպէս եւ թրք. քէն (ուրախ), սահմանեալ է 'ի մեզ նշանակել՝

Շէն, գիւղ, եւայն . — Ի շէնդ մի՛ մտանիցես . . . մի՛ ումեք ասիցես 'ի շինին : — Շէն, շէն, սրչափ տերանց էիր, եւ սրչափ այլոց լինիցիս (Ուկ. Ա. Տէթ. 92) :

Յորմէ

ՇԻՆԱԿԱՆ, իսկ

ՇԻՆՈՒԱՄ, ՇԻՆԱՄ, ՇԻՆԵՄ, արժար՝

Շէն, թրք. քէշէտ : — Որ շէնն մնացէ, եղիցի իրբեւ զճօտ մակաղեալ (Ես, Իէ. 10) :

ԱՆՇԵՆ, — Ի շէնս եւ յանշէնս :

Եւ Պրս. սար՝ նշ. շէն, յորմէ

ԱՊԱՏ, — Յապատս եւ յանապատս միայնանոցս շինէին (Եւէշէ) :

ԱՆԱՊԱՏ, ընթերցի՛ր ան-ապատ, այսինքն՝ անշէն :

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, ընթերցի՛ր՝ վաղարչ-ապատ, այսինքն՝ շէնէալ՝

Վաղարչոյ : (Տե՛ս եւ՝ քաղաք :

Այսպէս՝

ԱՐՏԱՇԱՏ, ԵՐՈՒԱՆԴԱՇԱՏ, քաղաք երուանդալ : Չի շար՝ Պարսիկ է, եւ նշանակէ՛ սարձ, սակայն եւ այն տեսութեամբ, որպէս 'ի բառս բազմիմ եւ բազում, եւայն :

ՇԱՏ, ըստ մեզ նշ. քաղաք :

— Շատ է արդ, ամփոփեալ զձեռս քո (Բ. Թաթ. ԻԳ. 16) . յն. πολλόν :

— Որում շատ տուաւ, շատ խնդրեսցի 'ի նմանէ : — Որում շատ թողուցու՛ շատ սիրէ, եւ որում սակաւ՝ սակաւ :

Դարձեալ, զի Պրսկ. սար որ նշ. հարիւր, նշ. եւ բազում, որպէս եւ Յն. εκατόν, (հարիւր, եւ բազում), մանաւանդ զի Յն. σάτω, նշ. շուռ, լցուցանել, լի անել, յագեցուցանել, Ուրիշ է

ՇԱՏ, Յն. εκατόν : — Շատ են քեզ շնորհքն իմ : — Եւ շատ եւս այն են՝ որ եւ ննջեցեալք իսկ իցեն (Ա. Կորն. ԺԱ. 30) :

ՇԱՏԱՆԱՄ, — Ունիմք կերակուր եւ հանդերձ, եւ նոքօք շատացուք :

— Ոչ շատացար մարդ եզանել Ատուած (Շարձիւն) : Լատ. sat, satis, նոյն նշ. : Իսկ

ՍԱԹ, զոր սլլով անուամբ կոչեմք

ԲԱԶՄԱԳՈՒՆԻ ԱԿՆ, — Իրբեւ ըզտեսիլ բազմազունի ական (Եւէկ. Ա. 4) . յն. ἤλεκτρον . Տպ. սկանչ : Թէ որ Պրս. սար (հարիւր) բառը չէ, Պրս. սարէթ թրք. սէրէթ բառն է, (մարգարտարեք խեցի ծովային), եւ ինչպէս որ գիտենք, բազմազունի է :

ՅԱՆԿԻՄԱՆՈՒԹԻՒՆ, Յն. ἤλεκτρον :

այս Յունական բնոր կրնչանակէ՝ կշտամբանք, սաստ, սպացոյց, հաւաստիք, հաստատութիւն, յայտնութիւն, ներկայութիւն, բաւ այսմ եւ մերք՝ Յունականին երեք նշանակութիւնն ալ ունի։ — Որ ատեայ շշտարէմնութիւն, անմիտ է (Առաջ. ԺԲ. 1) . յն. Ξλεγγος : — Հաւատք են յուսացելոց իրաց հաստատութիւն, եւ յանբէմանութիւն որոց ոչն երեւին (Եբբ. ԺԱ. 1) . Ξλεγγος : — Պահեսցի ՚ի քաջի արանցն յանդիմանութիւն (Գործ. ԻԵ. 21) . յն. διαγγωσις, անմիտ, անբնութիւն, անբնութիւն :

ՅԱՆԳԻՄԱՆԵՄ, — Ամենայն որ զշար գործէ, ատեայ զոյս . . . զի մի՛ յանդիմանեացն գործք նորա (Յովն. Գ. 20) . յն. Ξλεγγոϋ : — Յեղն գորցուցէ (ձեւիչ) ատէր, մատուցիք բաւատմոց, եւ գտնմն գոր յանդիմանեացէ (ձեւիչ) ատէր, մատուցիք բաւատմոց, եւ որ յանդիմանեացի (էն՝ ձեւիչ) ՚ի նորման այրեացի հրով . . . Յանդիմանեացաւ (էնձեւիչ) ցեղն Յուդայի . . . յանդիմանեացաւ (էնձեւիչ) տունն Չարայի . . . յանդիմանեացաւ (էնձեւիչ) տունն Չարբեայ, եւ . . . յանդիմանեացաւ (էնձեւիչ) Աքար (Յեւ. 14—18) :

ՅԱՆԳԻՄԱՆ ԱՌՆԵՄ, Յն. παρίστημ : — Այ յանդիման անուկ կարենք եղ՝ վասն որոյ այժմոց չարախօսեն զինէն (Գործ. ԻԳ. 13) : — Սրատեսցէ զիս արդարն . . . եւ յանդիման արտացէ (Առաջ. ՃԱ. 5) . յն. Ξλεγγος : ՅԱՆԳԻՄԱՆԵՄ, — Դատատան Տեառն է ընդ ժողովրդեան իւրում, եւ ընդ Իսրայէլի յանդիմանեացի (Մէտ. Զ. 2) . ձեւիչ : ձեւիչ :

Այս Յունական բանն (Ξλεγγος) է արմատ մեր էնէքն, արագ, յարագ եւ արագ բաւերուն : (Տէս զբառոյ) :

ԱՐԻԻՆ

ԱՐԻԻՆ ԱՍՆԱՐՆ, նշ. զինի : — Կաթն եւ մեղր արիւն խաղողայ եւ ձէթ (Մէտ. ԼԹ. 32) : — Պատրաստեցին զփիղոն, ճաշակեցուցին յարիւն խաղողայ, ՚ի զմուսս եւ ՚ի բնէ (Ա. Մկ. Զ. 34) : ՚ի յն. չիք քնի : — Չարիւն խաղողայ բուպէին, զինի (Օրէն. ԼԲ. 14) : — Լուսացէ զինով զգրատուճան իւր, եւ արեամբ խաղողայ զհանգիւրձս իւր (Մտ. ԽԹ. 12) :

Մերս ծագի ՚ի Պրս. էրէն, որ նշ. շարաւ, թարախ :

ՇԱՐԱԻ, նոյն է ընդ Արաբ. շարաւ, որ նշ. ըմպելի, այսինքն զինի : Իսկ

ԹԱՐԱԻ, նոյն է ընդ Արաբ. արեւ, որ նշ. զինի, եւ թերիակէ, Պրս. նշ. նշ. եւ զինի, եւ թերիակէ, զեղ թմրեցուցիչ :

ՀԱՐԷ՛Ք ՀՈՏ, Յն. διαδοτε οςμην : (Սիրաք. ԼԹ. 19 բաւ մեղ, 14. բաւ Յուն. :

ԵՐԿԱՅՆԱՄԻՏ, թարգմանութիւն Յուն. δαψνησ μακροθυμος :

ԵՐԿԱՅՆՄՏՈՒԹԻՆ, Յն. μακροθυμία : ԵՐԿԱՅՆՄՏԵՄ, կամ Յն. μακροθυμία : ԵՐԿԱՅՆԱՄՏԵՄ, — Մէր էրէյն-մի, քաղցրանայ, սէր ոչ նախանձի, ոչ ամբարհաւածէ, ոչ հպարտանայ, ոչ յանդիմի, ոչ խնդրէ զիւրն, ոչ զրգոի (Ա. Կորնթ. ԺԳ. 4) . յն. μακροθυμει : (ամենայն Տոյ ընթեռնուն՝ էրէյն-մի է : Որոց ընդդիմարժանեայ մտածուած են

ԿԱՐՃՄԻՏ, իրր՝ անմեքէր : ԿԱՐՃՄՏՈՒԹԻՆ, անմեքէր-ութիւն : ԿԱՐՃԱՄՏԵԼ, անմեքէր-ութիւն ընել : Իսկ

ՆԵՂՄՏՏՈՒԹԻՆ, — Ի զայրանալոյ եւ ՚ի մրրկեալ նեղարտութենէ (Սաղմ. :

ՆԵՂԱՍԻՐՏ, δειγόμενος μικρόψυχος, իբր թարգմանութիւն թրք. որ է եւրէտի :

Տես եւ սրբաբանութիւն, սրբաբան :

ՈՉԽԱՐ, ստուգարանի իբր Պրս. ոչ խօր, այսինքն՝ կերակուր ուտելի : Բաղգ. խոյ, գառն, եզն :

Ծն. φαγίλος, որ թարգմանի՝ ուտելի, նշ. զղենլի կենդանի, ոչխար, գառն, այծ, ուլ, եւ այլն :

Իսկ

ԱՊԱՇԽԱՐԵՄ, է իբր թարգմանութիւն Ծն. ἀποχεύω, որ է բարդեալ ἀπό χρέος ('ի մտոյ), այսինքն՝ ժողովի միս կալել, պահել, բռնել :

Մեր բառը՝ ապառքի՝ կը ստուգարանի՝ ալ (ἀπό) եւ աչխօր : (Տես 'ի վերոյ՝ ոչխար), զի աչ նշ. կերակուր եփեալ, իմա՝ միս կամ մսեղէն կերակուր, եւ խօր՝ (ուտելի) է արմատ խորթէ՝ բային, որ նշ. ուտել, եւ կը նշ. 'ի բաց կալ 'ի մտոյ Այսպէս եւ Լատիներէն carnival, որ կը նշ. բարեկենդան, կը թարգմանի, հրաժեշտ 'ի մտոյ, (caro-vale), caro նշ, միս, եւ vale, նշ. մնա՝ բարեաւ, զի valedico, նշ. հրաժարել, ողջոյն հրաժեշտի տալ :

Թորմէ (ապաշխարեմ)

ԱՇԽԱՐԵՄ, ԱՇԽԱՐ, Ծն. շփոթեք ընդ աչխօրն, այսպէս եւ

ԱՊԱՇԽԱԻՄ, Ծն. ἀπό (ապ) եւ աչա, նշ. ըմպելի, որով նշանակած կ'ըլլայ՝ հրաժարել կամ ժողովալի 'ի գինւոյ, կամ թէ, աչ, (կերակուր) եւ ա կամ որ, (ըմպելի), այսպինքն՝ միս եւ բիւնի : Ուտել խմելէ՝ հրաժարիլ կամ պահելը նշան է սղոյ, արամութեան, որ ընդհանրապէս՝ մէկ կողմ քաշուիլ եւ առանձնանալ կը սիրէ, ստոր համար՝ աչխօր, աչխօրի կը բղխին ապառքի : Միթէ մարթ ինչ իցէ ման-

կանց առաջատի ապառքի մինչ ընդ նոսա իցէ փեսայն, ցորքան ընդ իւրեանս ունիցին զփեսայն, ոչ է մարթ պահել : Եւ ստոր հակառակ՝ ուտել խմելը՝ սրբաբանութեան եւ զուարճութեան նշան է, եւ հաւաքարար կը մտածուի :

Տես՝ խրախճան, խրախճեք, քաղաք, շէն, բազում, բազմիմ, բազմական :

ՈՂՋԱԽՈՆ, բարդեալ՝ ողջ եւ խոն : Տես զբառալ :

Թորմէ 'ի հակառակէն՝

ԲՈՂՋԱԽՈՆ, կամ ԲՈՂՋԱԽՈՆ, իբր՝ անողջատն, անողջամիտ, պակասամիտ, որոյ ոչն զուցէ առողջ խորհուրդ, քանզի ասի, « Որ շնայ, առ պակասութեան մտաց... ցաւս եւ անարգանս կրէ » : « Կոչեաց զպակասամիտան յերիտասարդաց » (Առաւ. Զ. 7) : Իսկ

ԱՄԲՈՂՋ, ողջ, յորմէ՝ բողջ (պակաս), յորմէ՝ ամբողջ (անպակաս) :

ՍՈՒ, Պրս, սուի, նոյն նշ.

Սոխ նկատի իբր՝ բարկ, կծու :

Թորմէ 'ի հակառակէն՝

ՍԵՒ, բաղգ. ման եւ մուն, մանանայ եւ մանանիս եւ անանուիս, թութ եւ թթու, զեղծ եւ դաղծ, պաղատիտ եւ տոխպ, քաղցր եւ քացախ :

ՅԵՅ, Ծն. σεις, նոյն նշ. — Յեց սակերաց՝ սիրտ հողած (Առաւ. 4) :

Թորմէ 'ի հակառակէն՝

ՅԵՍ, որպէս եւ 'ի բառէս

ՄԵՍ, Ծն. μέγας, μέλλων, (մեծագոյն), յորմէ 'ի հակառակէն՝

ՄԵՅ, — Յեց եւ մեցր եւ կուկուստ յինքեանս կալան զմարմինն (Կու. Լ'ն. Ժ. 2.) :

ՄԵՅ, բաղդ. կէտ եւ կէտ, ար-
տեան եւ թիթեան, արիզերք եւ
աղբուկ, արագիլ եւ խարագուլ:

Եւ դերանունս

ՄԵԶ, 'ի Յն. μεζων, մեծ:

ՏԵՎ 'ի վեր անդր: 'ի սկ

ԶԵԶ, (դեր. արակ.) ըստ համա-
ձայնութեան թրք. «է» (դուք), «էնէ»
(ձեզ), եւ Յն. σεις (ցեց):

ԽԵԶ, անուն պատաստող գազանի,
Յն. ւս, (վարագ) . πάδαλος, նշ. բնձ:
Յորմէ

ԸՆԶԱԽՈՏ, թարգմ. Յն. παραλί-
αγγες, անուն թունաւոր բուսոյ, որ
կոչի նաեւ

ԱՊՏԻՍՈՆ, Յն. άκόνιτον, նոյն նշ.
— Եղբորոս եւ ակոնիտան (Վէջ. Ե.):
Յորմէ

ԽԵԶ, ՅԵՍ, (դեր. արակ.) 'ի սկ

ՄԵՔ, (յք.) ես, (եզակ):

Իրր՝ միք, այսինքն՝ մի՝ ձեւաց-
եալ յոքնական, միք, զի ես՝ ձե-
ւացեալ է 'ի Յունական ձայնէս՝ εΐς
(մի), իսկ քա՝ 'ի Լատին ձայնէս tu
(երկու), ուստի քա՝ է իրր՝ քա՝+,
(երկուք): Մեք առանց + ի իրրեւ
եզական՝ կը տեսնենք 'ի բարդու-
թեան, «էնէ», «էնէ», «էնէ», «էնէ»,
«էնէ» բառերուն մէջ:

(Տես զբառոց):

ԽԵԽ, (գործ.), ես, (ուղղ.):

ՔԵԽ (գործ.), դու (ուղղ.):

Ըստ օրինակի Յունականին՝ μεϛ,
(ի բարբառ գորացի) փոխանակ յ.ϛ
(իմ) եւ ϛ.ϛ փոխանակ յ.ϛ (ի բար-
բառ գորացի):

ԳՐԱՊԱՆ, բառ Պարսկ, կէրէյ-
դան, նշ. օձիք, Յն. օձ, նշ. (եզր,
ծայր գգեստու): — Զօձինս կրա-
պանաւ արարեալ բոցորակ ձեւեւ-
ցեա շուրջանակի (Եւ. ԻԸ. 32): —
'ի մօրուացն իջանէ 'ի գրապանս ըզ-
գեստու նորա (Սալ. ձԼԲ.): Մի՝
շփոթեր ընդ

ԳՐԱՊԱՆԱԿ, Յն. φυλακτίρια, իրր՝
պահարան: Պահպանակ գրուածոց
նուսխայօրէն ծաղեալ պատաստուլ:

— Լայնէն զգրապանակս իւրեանց
(Մարտ. ԻԳ. 5): (Տես զբառոց 'ի Բա-
նարանի Սուրբ Գրոց):

* * *

ՊՃԵՂՆ, (պճիղն), յք. պճղունք,
Պրտ. պէճէլ, պէճէլ, նշ. վէզ,
Արար. +եւղ, թրք. ալէշ, Յորմէ

ՊՃՂՆԱՆՈՐ, (առի դճանդերձէ) կա-
մեցեալ ասել, երկայն, փառաւոր,
թրք. բոճուլուր տէշէ, իրր թրգմ.
Յն. ποδίρης, որ էջնէ մնէ յոս
ջգուրուրս, եւ ասի, շիտան ποδίρης,
(ճանդերձ երկայն), ծագեալ 'ի բա-
ռէս քօճ (տան): Յորմէ

ՊՃՆԻՄ, որպէս եւ պատմուծան
(տես՝ զբառոց) յորմէ
ՊԱՃՈՒՃԵՄ:

* * *

ՇԵՐԱՍ (*), Յն. σήρ τὸ σερικόν,
Լատ. sericum: — Զճնդիկ որդնէ
այսպէս ասն. քանդի յայնմ զեռ-
նոյ որ կոչի շերաս ... գանձէ զվաս-
տակա նոցա (Վէջօր. Ը.):

Յոյնք եւ Հնդկացիք այսպէս
անուանեցին, այսինքն՝ այն աշխար-
հին անունովը՝ ուստի կ'ելլէ. եւ այս
անունով կը հասկընան Հնդկաստան
կամ Սինէացոց աշխարհը: Տես եւ
սարգէլ:

Մենք ալ այս օրինակէն թիւա-
գրեալ՝ քաքէ կ'անուանենք՝
ԱՍՐ(**), եւ բրդեղէնը

(*) Աշխարհարար՝ վերէ ըստածր գրարար-
րէն սորբեր բոս մը չէ, հոպոր նոյն բոսին
սխալ ընթերցուածն է, ըսել կ'ուզենք թէ,
վերս ին վերջին զիրը Ս. Մ զիրին մեքուսոր
նմանուծանք համար՝ անոր ձեւ շիտուած,
եւ վերս կորացուած է. (ՇԵՐԱՍ.— ՇԵՐԱՄ).
(**) Յարուեստանոցս նոցա (Ասորոց) երեւ-
ելի էին ներկը նոցա, որ և ծիրանիքն կոչէին,
որ ոչ թէ մի միայն երանգ էր, այլ անուն զլիա-

ԱՍՈՒԻ, ԱՍՈՒԵԱՅ, Ասորոց երկրին անուանին, իբր ոչ եթէ բուրգը Ասորոց երկրին բերքն ըլլալուն համար, այլ սրովհետեւ Ասորոց երկրին յատուկ տեսակ մը ներկով կը ներկէին զայն: — Եւ ոչ ասը լուսաներկ յԱսորնական գեղ չըպարի (Վերք. Մ. 27. Ա.):

Վերդիլիտսի Ասորնական գեղ ըսածը՝ մեր

ԵՐԻՐԱՆԻ ըսածն է, որ կը ծագի 'ի բառէս՝

ԵՌԻՐ, որ Արարական կամ Ասորի կոչումն է՝ բառիս

ՏԻՐԱՍ, ԵՆ. τῆρος, եւ Տրւրոս՝ ինչպէս յայտնի է՝ Փիւնիկեցոց կամ Ասորոց մայրաքաղաքն է,

Ինչպէս նաեւ

ԵԱՅԻԱՆ, որուն Յունական հընչումն է σιδών,

ՄԻՊՈՎ, եւ երկուքը մէկտեղ Տրւրոս եւ Սիդոն — Ծուր եւ Ծայղան, Արար. սուր, սուր: ԵՆ. φοίνιξ:

ՓԻՆԻՆԻԿ, նշ. արմաւ, արմաւենի, նաեւ զոյն արմաւոյ, այն է՝ ծիրա-

ւոր ինչ ազգի երանգոց յորինելոց 'ի շնչաւորացն ներկէ, այսինքն 'ի հիւժոյ անախիտունչաց ծովու: Սպիտակ եւս և Սուխ և ամենայն իսկ միջին աստիճանք զոյն ծիրանոյ: Երկուսին ազգ էր խղունչաց ծիրանոյ, մի որ զտանէր 'ի ժողոս և յազատումս, և միւս ևս ազգ՝ բուն իսկ խղունչն ծիրանոյ, զոր խոյժիւ որսային 'ի ծովու, որ կոչէր իսկ ծովային ծիրանի - երկնէր և ծիրանի ծով: Որպէս զիւս ծիրանոյ Փիւնիկեցոցն էր, նոյնպէս միւս իսկ առաւելու իմն էր ծիրանոյ նոցա, և ոչ ուրեք այնպէս ներկանէին կարմիր և մանուշակագոյն որպէս՝ 'ի Տրւրոս: Բուն զագմիւս արն արարացոց ներկանէին փիւնիկեցիքն արուեստիւ և խառնմամբ, ազգի ազգի աստիճանս երանգոց նոցին տալով, և միանգամայն շողիւն ևս: Ինքեանք իսկ փիւնիկեցիքն զորձէին յատուկ անախի գծորձան զայնոսիկ: Երեւելի արուեստանոցք ոստայնանկութեան նոցա էին 'ի վաղ ժամանակս 'ի Սիդոն, և յետոյ յայլ ևս բազարսն Փիւնիկեցոց, մանաւանդ 'ի Տրւրոս (Տիեզերական Պատմ. Հտ. Ա. էջ 141):

նի: իսկ մեր ծիրանի բառին պատասխանողն է ԵՆ. ἡ πορφύρα:

ՊՈՐՓՈՒՐ, այն է խեղի ինչ ծովային, բերող ներկի ծիրանոց, եւ այս Յունական բառէն ունինք

ՓՐՓՈՒՐ, յորմէ ՓՐՓՐԻՄ,

ՓՐՓՐԵՅՈՒՑԱՆԵՄ, ԵՆ. πορφύρα, նշ. թէ՛ կարմրանայ, եւ թէ՛ ծագուն փրփրելը: — Եւ ահա այս հարկանի 'ի նմա, եւ յանկարծ գոչէ, եւ զարկուցանէ զնա: . . . եւ փրփրեցուցանէ (Ղ. 17. Թ. 39):

Ուրիշ է

ԵՐԻՐԱՆ, (Պրս. շէրթու), որ ծագի 'ի բառէս՝ շէրթ, որ նշ. գեղին, եւ սա 'ի բառէս՝ շէր (սակի): Եւ շէրթու՝ թարգմանի գեղին սալոր, զի ուլ՝ է սալոր: Եւ

ՅՈՐԵԱՆ, (սեռ.) ցորենոյ, իբր զի եւ ցորենն՝ շէկ, սակեղոյն է՝ այսպէս է 'ի ԵՆ. քանզի ԵՆ. πῦρ, նշ. հուր, եւ (սեռ.) πυρός հրոյ: և սեռականդ ընկալեալ է իբր ուղղական, և πυρός, եւ նշ. ցորեան: — Բարապան տանն սրէր ցորեան (Թ. Թ. 7. 6). յն. ἡ θύραρος (իդ.) τοῦ οἴκου ἐκάθαιρε πυρός:

ԿՈՐԱՊ, տե՛ս եւ՝ կառափն, փոր, գլուխ: ԵՆ. κάραρος, նշ. նաւ: իսկ κάρνος: որ է կարապն Յունաց: փոխի 'ի մեղ՝

ՁՈՒԿՆ, ԵՆ. κάρνος (կարապ), կը նշ. դարձեալ տեսակ մը նաւ, որուն գլուխը՝ կարապի գլխոյ նմանութիւնն ունի, որուն կ'ըսենք

ՅՈՎԱՆԱԻ, ուստի բանաւոր է կարծել թէ յա՛կն բառէն ձեւացած ըլլալ

ՅՈՈՒԿ, կենդանեաց բերնին դուրս ցցուած մասը՝ քիթի պէս: «Մի՛ կապեցես զցոռուկ եզին կալուստոյն»:

Եւ
ՁԻԳ, ԵՐԷՐ: Բաղդ. սողուն եւ սուղ:

2406, — Չգանք ուսումնաց աւանձինն եղիցին, եւ ձկունք նորա իբրեւ զձկունս ծափուն մեծի (Եւր. 10):

246ԵՄ, Էրկնցընէլ (զէպի ուրիշի մը): Բազդ. սողուն, սուղ, սղեմ: — Չգեա՛ զձեռն քո ՚ի վերայ ծոփուդ, եւ կարկատեցին անդրէն ջուրքդ: Եւ ՚ի հակառակէն՝ քէպէ էրէն +աշէլ, էրէն ծօրէցընէլ: — Յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեւին ձգեցից առ իս: — Չգէր զգործին ՚ի ցամաք լի մեծամեծ ձկամբք (Յով. ԻԱ. 11): — Ոչ կարէին ձգել ՚ի բազմութենէ անտի ձկանցն (Ապ. 6):

2424ԵՄ, 24ՏԵՄ, 24ՏԵՄ,

Յորմէ (կարապ) ՚ի հակառակէն՝

ԿԱՊԱՐ, իբր զի կապար ծանր է բնութեամբ եւ վայրահակ, եւ կարապ եւ նաւ միշտ ջուրին երեսը կը կենան:

Մենք ալ սաստիկ ծանրութիւնը կապարի օրինակաւ կը բացատրենք, Լատ. plumbeus, նշ. կապար, եւ փոխաբերութեամբ նշ. ծանր:

— Ընկղմեցան որպէս կապար ՚ի ջուրս սաստիկս (Եւ. ԺԵ. 10): — Քան զկապար զի՛նչ ծանր լինիցի (Սէր. ԻԲ. 17): Բազդ. ցուցանեմ եւ սուգանեմ: Եւ

ԿՈՒՊՐ, իբր զի սեաւ է կուպր, եւ կարապ սպիտակ եւ մաքուր: — Ոչ որ արդեօք տեսանիցէ զփորն կամ զձիւն, հարցեալ եթէ սպիտակը են այսօրիկ (Կէր. Գնչ.):

Բազդ. ձէթ եւ ձիւթ. եւ կազմութեան կերպը ըստ օրին. անուր, ծանր ծուներ:

Լատ. olorinus color, գոյն կարապի, սպիտակութիւն կարապի, այսինքն՝ սպիտակ յոյժ: Այլ է

ԿԱՊԱՐ, քոյս Էն, Յն. καππαρι:

— Մազկեացի նշին... եւ տարածեացի կապարն (Ժող. ԺԲ. 5): Իսկ ՄԱԿՈՅԿ, Կապար, նոյն է ընդ Պրա.

Կէր. Կէր, որ նշ. կիոց, սակս զի ունի զձեւ կիոցի: Եւ

ԿՈՅ է Յուն. κίβκος, (կարապ): Գաղղ. navette, նշ. կիոց, բայց թարգմանի՛ նաւակ, զի ծագի ՚ի Լատ. բառէս՝ navis, որ նշ. նաւ:

Տես եւ մոյկ:

ԿՈՅԱԼ, (ստացեալ զաչաց), Յն. σκαρελίω, աչքերուն մակուկի ձեւաւ, ինչպէս կ'ընեն կարճատեսները: — Աչք քո կիոցեալ հայիցին ՚ի նոսա (Օրէն. ԻԲ. 32), Եւ

ԿՈՒԻ (*), — Ձուր ինդրեաց եւ ետ կաթն, զաշխարհմաւ զօրաւորաց մատոյց կոզի (Գաբ. Ե. 25): — Կոզի կոփուց եւ կաթն մաքեաց (Օրէն. ԼԲ. 14):

Այս բառն ալ՝ այս խումբին կը վերաբերի, այսինքն՝ նոյն Յն. κίβκος բառն է, որ առնուած է իբրեւ սպիտակ: Բազդ. ձէթ եւ ձիւթ, կարապ եւ կուպր:

Յն. κίβκειο, (որ ինչ կը պատկանի կարապի (սպիտակութիւն, երզ), κικνίας άετός, նշ. սպիտակ արծիւ: Լատ. olorinus color, (գոյն կարապի), կամեցեալ ցուցանել զըսպիտակութիւն յոյժ: Ունինք նաեւ իբր աշխարհաբար՝

ԿԱՐԱԿ (կոզի), որ նոյնպէս է ծագեալ ՚ի կարապոյ:

ԻԱՇ, Պրա. Կէ-շ, նոյն նշանակութեամբ:

ԻԱՇԽԵՄ, Պրա. Կէ-շէյթէն, նոյն նշանակութեամբ:

ԻԱՇԽ, Պրա. Կէ-շէն նշ. բաժին:

Տես եւ բաժանեմ, բաժին:

Յորմէ ՚ի հակառակէն՝

ՎԱՇԽ, — Ժողովի վաշխս ՚ի վերայ վաշխից (Երէմ. Թ. 6):

(*) Որպէս ՚ի Էյ. նոյնպէս եւ Յն. արմատ կոզ. βός (Ե. Էյկ. Բո.):

Բազդ. Ժողովիկ եւ Ժոխել, գան-
ձել եւ քանցել, ամանել եւ ամալ :
ՎԱՇԵՅՄ,
ՎԱՇԵԱԺՈՂՈՒԼ,
ՎԱՇԵԱՄՓՈՓ.

ՎԱՇԵԱԿԵՐ, թարգմ. Պրս. Ժե-
պեթոր : Եւ

ՎԱՇՏ : Թորմէ (վաշխ),

ՀԱՇԻԻ, (սեռ.) հաշու-ի : Կազմու-
թիւնը բազդ. գրիւ եւ վիրգ, քուէ
եւ վէգ, շուայտիմ եւ վշտանամ,
վիշա, ա՛ն եւ հրանամ, արհաւիրք
եւ վեհերիմ կամ յԱրար. հեռա՛ նոյն
նշանակութեամբ :

Թորոց (վաշխ, հաշիւ.)

ՇԱՂ, բազդ. միախանկ բառից կազ-
մութեան օրէնքին հետ. — ողբ —
փող, եւայլն :

ՇԱՀԻՄ, — Եթէ լուիցէ քեզ,
չահեցար զեղբայրն քո : — Չի՞ նշ օ-
գուտ է մարդոյ եթէ զայխարհ ա-
մինայն չահեցի : Ուրիշ է

ՇԱՅԵԿԱՆ (*), Պրս. շայէեան՝ նշ.
ժողով, բազում, առատ, ճոխ :

— Ծանփիցի արգիւնս շայեկանս
(Եբբ. Չ. 7). Թն. εἵδετο :

ՇԱՅԵԿԱՆՈՒԹԻՒՆ, — Լինիցի նոցա
'ի հանդիստ եւ 'ի շայեկանութիւն
(Վեցոր. Ը.) :

— Կարգեցի կերակուր նոցա 'ի
շայեկանութիւն (Անդ.) :

Թորմէ (հաշիւ.)

ՀԱՍՈՒ ԼԻՆԻՄ, եւ

ՀԱՍԱՆԵՄ, (ըստ ամենայն նշա-
նակութեանցն) :

ՀԱՍՈՒՑԱՆԵՄ, — Առ զզոյզս ե-
զանցն եւ եզեն, եւ գործիօք ե-
զանցն հասոյց գնոսս, եւ կերան
(Գ. Թագ. ԺԹ. 21). յն. ֆիշտեւ, (ե-
փեաց) : — Հինգ ոչխար հասոցեալ

եւ կայթ մի չամիչ (Ա. Թագ. Ին.
18). յն. πεποτυμένον, (արարեալ,
պատրաստեալ) :

ՀԱՍՈՒՆ, ՏՀԱՍ, յորոց

ՀԱՍԿ կամ յԱրար. հասու նոյն նշ.
կամ 'ի ձայնէն՝ հաշու : — Տուք մեզ
նշան ինչ, եւ սաացէք՝ հասկ, հասկ
(Եբբ. շեդդեթ), եւ ոչ յաջողեցան
խօսել այնպէս (Եբբ. սասդե շեդդե-
թ). (Գագ. ԺԲ. 6) :

Ի սովորական օրինակս Թունաց՝
պակասէ՝ «Տոս+ Ժեշ նշան էնչ, ե-
սակայն գոյ եւ այլ օրինակ, մե-
բումս միարան, (Թն. σίνθησα, նշան,
նշանարան) : Իսկ հասկն ոչ է կըրկ-
նութեամբ : (Տես զբառոյ) : Եւ

ՀԱՍԱԿ, Պրս. պեշու, նշ. վար եւ
ցան. նաեւ՝ հասակ մարդոյ :

Թորմէ

ՀԱՍՍ, — Եւ առ ժողովուրդն ըզ-
հայան իւրեանց մինչ չեւ խմորեալ
էր (Եւ. ԺԲ. 34) : Թորմէ՝

ՀԱՑ, բազդ. խահ եւ խակ :

ՀԱՑ ՈՒՏՅԵՄ, ՏՃ. է+Տէ+ ԷԷՏէ+ : —

Ռարբի, հաց կեր. (Թն. փշե) :

ՀԱՑ ՏԱՄ, իբր թարգմ. է+Տէ+ ԷԷԷ-
Տէ+, որպէս եւ սու ԷԷԷԷ+

ՁՈՒՐ ՏԱՄ, — Եթէ քաղցեալ ի-
ցէ թշնամի քո, հոյ որոր նմա, եւ
եթէ ծարաւի, ջուր որոր նմա. Թն.
փաւիցե... πάλις, հյց. ինդ.) : (Հագ.
ԺԲ. 20) : — Ես անկեցի, Ապօղոս
ջուր ես, այլ Առտուած անեցոյց,
Այսուհետեւ ոչ այն ոք ինչ է...
որ զջուրն ես... որ անկեացն եւ
որ զջուրն ես (Ա. Կորնթ. Գ. 6, 7,
8) : Թորմէ (հաց)

ՀԱՍ, ՀԱՍՈՅԹ, ա՛յլ է

ՀԱՍԿԱՆԱՄ, Թն. ἄρκω, նոյն նշ. :
Թն. ἄρκος, հաց, ծագի 'ի բա-

ւէս՝ ἄρκος, որ նշ. պատրաստ, յար-
գարեալ, կազմ, հասուն : ՏՃ. հա-
շու, նշ. պատրաստ : Իսկ

ՅԱՐԳ, ծագի 'ի Թն. ἄρκος, (հատ
ըստ մերձաւորութեան թրք. ձայնիցս՝
սոման եւ սոման, (յարգ եւ նկան,

(*) Շահ եւ շայէեան՝ Թէպէտ ձայնի մերձու-
ւոր են, սակայն տարբեր արմատէ են, եւ ըն-
տիր գրութեանց մէջ շայէեան ըսելու տեղ՝ շահե-
կան չկայ. Թէպէտ յետինք կամ ընդօրինակօք՝
ձայնից մերձաւորութեանէն՝ իրարու հետ շիտ-
մած են երկուքը :

հայ) . եւ թրք. ճահն «սահն», թուր
տղաւարութիւն Յուճահանիս փայլի,
(հից) փայլն . փայլն, որ նչ. մասն,
նչխար՝ մանուսանդ հայի պատառ :
— Եթէ կերպ պատասան իմ միայն,
եւ որոյն ոչ կարկառեցի (Յ. ք. ԼԱ.
17) . յն. քառն : — Այն է որում եւ
թացից զգատան (տօ փայլն) եւ
տայ . եւ թայլուց զգատան (տօ
փայլն) տայ . . . եւ յետ պատա-
սան (տօ փայլն) եւ նորա տեղ
զգատան (տօ փայլն) (ել) :

Յորմէ (հայ)

ՅԱԳԵՆԱՄ,

ՀԱԳԱՅԻՄ, րազդ, արբնում եւ
յարբնում :

ՅԱԳ, Իսկ (Եղեկ. Ժ. Գ. 3), Երու-
տէար առ կաթնայ մասն, եւ ու-
տէար հայ յայ յ . յն. Էիս թղթումն :
— Տայ միս ուտելոյ եւ հայ յայ
(Ա. ք. 8) . յն. Էիս թղթումն : — Տա-
ցէ կրկիր գրեալ իւր, եւ կերկր
ցյազ (Ա. ք. ԻԵ. 19) . յն. Էիս թղթ-
ումն : — Կերկր զհայ ձեր ցյազ
(Ա. ք. ԻԳ. 5) . յն. Էիս թղթումն : —
Կերկր զճարպ ցյազ, եւ զարկն
յարբնուց (Եղեկ. ԼԹ. 19) . յն. Էիս
թղթումն :

Կր տեսնու որ Յուճարէնները բու-
լոն ալ արական են, մինչդեռ Հա-
յերէնները սարբեր, այսինքն առջի
կրկու կոչումներն առանց նախգրի,
իսկ կարբնները՝ Յ նախգրով արա-
կան, եւ այս տարբերութիւնն այս-
պէս կր մեկնուի :

Յոք յոսին նախընթաց բառը զ
ով վերջանալուն համար՝ ստորնախ-
դիրը զեղչուած է՝ շարածայնութե-
նէ փախելով, եւ պահած՝ որ
այս ճանդիցածը չկայ : Յորմէ

Ան, (յթ.)՝ ակունք, թրք. Բոք՝
նչ. յաղեայ, յազ, եւ Բոքմոք (խր-
նուէ), եւ Բոքլու (խցեայ), եւ աչ-
քի վրայով կրտուի կոչումս, Բոք
կեցիւն : — Այ յաղեացի ակն տե-
սանկով եւ ոչ յցի ունկն լեկով

(Ա. ք. 4) : Եւ ՚ի մեզ Յոգնակին
րախա մէն, լինի

ԱԳԲ : թրք. ոճ, նչ. քաղցեայ,
ուճ կեցիւն, աչխ. ճուկ մէ :

Յն. օրն, որ նչ. ծակ, ծագի ՚ի
րայիցս օտոսուի, օրաւ, եւ Էճու, (տե-
սանկ, հայեղ), յորոց ծագին ան-
ուանքս օրիս եւ օրթալուս, (տեսու-
թիւն, աչք) : Իսկ

ԱԿՆ ՈՒՆԵՄ, իրր թարգմ. Պր.
չէլ՝ քուլիւն, (յուսայ) :

ԱԿՆԿԱԼԵՄ, ԱՆԱԿՆԿԱԼ,

ցորմէ (ակն)

ԱՌԱԿԱՆՔ, ճոճումն Ժարճոյ :

Բաղդ, իրան եւ կրան : — Չա-
սականս կնոջ հոր քո մի՛ յայտնու-
ցես, զի ստականք հոր քում են
(Ա. ք. ԺԸ, 8) : Ետն մարով ը-
սուած է . — Անթեղ որ ննջեցէ
ընդ կնոջ հոր իւրոյ, զի յայտնուց
զանկեւոյնս հոր իւրոյ (Օրէն. ԻԷ.
20) : Յորմէ

ԱՌԱԿԱՆԵՄ, — Փակեցից զճա-
նապարհս նորա պատնիչօք, եւ ա-
սականեցից զճանապարհս նորա
(ՈՂ. Բ. 6) :

ԱՌԱԿ, իրր ծածկեայ՝ խորհրդա-
ւոր խօսք, աղարանութիւն :

ԱՌԱԿԵՄ, աղարանութեամբ՝ խոր-
հրդարար խօսիլ :

Եւ ՚ի հակառակէն

ԱՌԱԿԵՄ, ՚ի վեր հանել զգաղա-
նիս, նշուակել, Յն. παραδειγματίζω

— Յոխէփ ոչ կանեցաւ սասակել
զնա (Ա. ք. Բ.) : Յորմէ

ԽԱՅՏԱՌԱԿԵՄ, — Յայտ յանդիման
նշուակեայ խայտառակեայ գնտա :
ԽԱՅՏԱՌԱԿ, ԽԱՅՏԱՌԱԿԱՆՔ, իրր
յայտնեայ ստականք :

ԱՌ ԱՌԱԿԷ, խայտառակ ընելու
համար : — Ան ստակէ շրջեցուցա-
նէին :

ԱՌ ԱԿԱՆԷ, աչքի՝ զուցանելու
համար, կեղծու որութեամբ :

— Մի՛ առ ակնէ՝ ծառայել իր-
րեւ մարդահամար :

Յորմէ (առակ) 'ի հակառակէն'
ԱՌԱՅ, իբր' յաբանի' ծանուցեալ
վճռական խօսք: — Որդի մարդոյ,
զի'նչ է առածդ այդ 'ի մէջ Իօրա-
յելի (Եւթի): Իսկ

ԱՆԱՌԱԿ, իբր ոչ անտացող առա-
կի' խրատու, զեղծ, ՏՃ. աշխ. Բեշ-
բեդ: Պրս. շէշ, (ակն, աչք) եւ
շէշե' (ակն զարբր, աղբերակն), եւ
Արար. ա'ն, նչ. թէ' զմին եւ թէ'
զմեան. որպէս եւ 'ի մեզ ակն, (Ճք.
ակունք), նչ. աչք եւ աղբիւր:

Տե'ս եւ ակն (Ճք.) ակունք:

ՍՐԻՆԳ, Յն. սփրիչ, (սեռ.) սփ-
րիչոս, յաւերժանարան փոխեալ յե-
ղէզն, (ըստ առակ): Յորմէ

ՍՐՈՆԻՔ, ՍՐՈՆԻՔ, զի 'ի սրունից
կենդանեաց կազմէր, սրինգ 'ի հնու մե,
եւ ապա 'ի ստոսիսէ եւ 'ի փղոսկրէ
հնարաւորեցաւ (Վէրք. Ենե. 439
Մ. Թ. ք. ք. ք.): Յորմէ

ՍՈՒԼԵՄ, ՍՈՒԼ, Յն. սուրէա, նոյն
նչ. եւ ծաղի յանուանէս սփրիչ:

Յորմէ (սրունք)

ՍՈՆԱՊԱՆ, իբր Թրք. սնէլե', պահ-
պանակ սրունից: Այսպէս եւ

ՔՆԱՍ, բառ Երր. քնէս, Յն. քն-
րա. Լա. cinyra: — Նա է հայր որ
կցոյց զերգս եւ զքնարս (Մշնք. Դ.
21). ('ի Յն. չիք հայր, իսկ Երր.
նա է հայր ամենայն կրգանանաց եւ
քնարանարաց): Յորմէ

ՄԵԱՐԲ, բազդ. սրինգ եւ սրունք
կամ թէ 'ի բառէս սրունք:

Տե'ս եւ սուր (ած.):

ԱՐՏ, Պրս. արտ, էրտ, նչ. ալիւր:
Իսկ

ՈՒՆԳ, (սեռ.) ընդ ոյ, Արար. հըն-
ըն, նչ. ցորեան: Յորմէ

ԱՆԳ, (գյ.):

ԱՆԳԱՍՏԱՆԲ:

ՏԱՃԱՏ, ըստ մեզ՝ յատուկ անուն
մարդոյ, որ եւ

ՏԱՇԷՆ, ըստ Պարսից՝ տաշտ, տա-
շէն, նչ. պարգեւ. ասի եւս՝ շէփէրտ,
որ է մերս

ՆՈՒԱՐԳ, յատուկ անուն (կին Ա-
րայի), իսկ իբր հասարակ անուն,

ՆՈՒԷՐ, որպէս եւ

ՊԱՐԳԵՒ, Թրք. վերլէ, ըստ մեզ
է եւ յատուկ անուն մարդոյ, Յն.
ծփօրօս, նչ. տուրք, պարգեւ, եւ բար-
գու թեամբ՝ Θεοδωρος, աստուածա-
տուր, աստուածապարգեւ, Յունա-
կան ձայնիւ

ՔԷՊՈՐՈՍ, Տե'ս եւ՝ Տրդատ,
Միհրդատ: Արար. քըն, նչ. պար-
գեւ, է նաեւ յատուկ անուն:

ՊԱՏՈՒՀԱՆ, Պրս. պատիւն, (հող-
մամուտ):

ՃԵՄԵՄ, Պրս. շէմէթե', նոյն նչ.

ՃԵՄԲ, յորմէ

ՃԵՄԱԿԱՆ, թարգմ. Յուն. ձայ-
նիւ περιπατιτικός, յորմէ՝

ՃԵՄԱՐԱՆ, եւ

ՃՅՃԵՄԱԿԱՆ, բազդ. ձամարտակ
եւ զամարձակ:

ՃՅՃԵՄ, կազմու թիւնը բազդ. թա-
փեմ եւ թօթափեմ:

ՅՈԳՆ, (Ճք.) յոգունք, զրի եւ
յոքն, յոքունք: — Բազում էր զօ-
րութիւն ասողին, եւ յորդ եւ յոքն
սէր յողայն (Ուկ. Մ. ք. ք.):

ՅՈԳՆԱԳՈՅՆ, ՅՈԳՆԱԿԱՆ, Յն. ὄγλο;
նչ. բազմութիւն, ամբոս:

Յորմէ 'ի հակառակէն

ՈՔ, բազդ. սնն: Իսկ

ՅՈԳՆՈՒՄ, Յն. ὄγλιω, յոգնիլ, վառ-
տակիլ, ὄγλιρος, աշխատեցուցիչ,
յոգնեցուցիչ: արմատ ὄγλος, բազ-
մութիւն, ամբոս: — Յոգնեցաւ

ժողովուրդին 'ի ճանապարհին, եւ բաժանուեաց զԱստուած (Թ. ա. ԻԱ. 4) . յն. ἀλιγοψυχῶν :

ԾԱՄ, Թն. ἡ κόρη, (գէտ, վարսք, բազմութիւն հերաց), ՏՃ. սաբ :

ԾԱՄԱԿԱԼ, տես եւ շի-ձ-ն :

Յորմէ (ծամ)

ՄԱԶ, (մ ա գ — դ ա մ × ծ ա մ), այն է՝ թել մի 'ի հերաց, ՏՃ. քըլ : — Մազ մի 'ի զլիտոյ ձերմէ ոչ կորիցէ (Մ. ա. Թ. 1) : — Մախրք քո անկան, եւ մազք արձակեցան (Ե. Է. Ժ. 7) : Բազդ. յոգն եւ ոք :

Մամ նկատի իրր թեթեւազոյն եւ անօտրազոյն ինչ :

Յորմէ 'ի հակառակէն

ԾԱՄԵԼԻԻԲ, — վարսեաց ցից ընդ ծամելիս նորա (Թ. ա. Թ. 1) :

ԾԱՄԵՄ,

ԱՆԾԱՄ, — Իրրեւ զխիստ ինչ գանձամ եւ զսնկուտոր (Թ. ա. Թ. 18) :

Բազդ. ծնօա եւ ծղօտ, ծղիք եւ ծաղիկ, կոչտ եւ կուչտ :

ՀԱՍՏԵՄ, Թն. ἵσταται, (ազու.) սτήσω, (անց.) ἵστηται, եւ (կր.) ἵσταμαι, στατόν, հաստու մն : Պրս. հե-թե՛, նչ. գոմ կ՛մ հմ, եւ հե-սթի-թե՛, նչ. գոյանալ, հաստել, լինել, եւ հե-սթե՛ նչ. հաստու մն, գոյութիւն, եւ եե-սթան, էյգեթ, նչ. Աստուած : Յորմէ

ՀԱՍՏՈՒԱԾ, (գոյացեալ, որոր-ձ) :

Յորմէ 'ի հակառակէն

ԱՍՏՈՒԱԾ (*), (հասարակ, որոր-ձ) :

Բազդ. է եւ էք : Իսկ

ՀԱՍՏ, — Հզօրաց հաստ աղեղունք թուլացան : — Արարից ըզբազուկ իմ հաստ : Եւ

ՀԱՍՏԱՏ, ՀԱՍՏԱՏՈՒՆ, — Որ համարիցի հաստատուն կալ զգոյշ իրցի գուցէ անկանիցի (Ա. Կ. Է. Ժ. 12) . յն. ἰδοκῶν ἐστάναι βλεπέτω αὐτῆς, Իսկ

ՍՏԱՆԱՄ, Թն. κτάμαι, κτώμαι,

նոյն նչ. Պրս. սեթե-թե՛ն՝ նչ. առնալ, եւ Թն. κτήμα, նչ. հաստատութիւն, մանուանդ զաշտային, ազարակային. Պրս. սո-թ, նչ. շահ, օգուա : — Տէր հաստատեաց (Թն. քուց) զիս (Ա. ա. Թ. 22) . այլ օրինակ սո-թ-ս : Այլ է

ԽՍՏ, Պրս. սաթե՛ : — Խիստ իր-

րեւ զգծոյս նախանձ (Ե. Է. Ժ. 6) :

— Խիստ է բանդ այդ ո՞վ կարէ լսել դմա : — Խիստ է քեզ ընդդէմ խեթանի աքացել :

ԽՍՏՈՒԹԻՒՆ, Պրս. սաթեթե՛ :

ԽՍԱՍԹԻՆ, Պրս. սաթթեթե՛ :

Յորմէ 'ի հակառակէն

ՀԵՇՏ, ՀԵՇՏԻՆ, ՀԵՇՏԱՆԱԼ, եւ զարձեալ Պրս. սաթեթե՛ն՝ նչ. կազմել, շինել, հաստել :

ԿԱԶԳՈՒՐԵՄ, — Ըստ կազդուրել մանկանց իմոց գնացից (Ծ. Է. Թ. 1) :

Ըստ մերձաւորութեան Պրս. ձայ-նիցս՝ սաթե՛ եւ հե-թե՛, մերձաւորք են եւ 'ի մեզ էթ-ս եւ հո-ս :

ՀԱՍՏՈՅՐ, — Չհաստոյր վէրան ընկալաւ : — Վիրաւորեաց գնա հաստոյր հարուածովքն (Ո. Է. Մ. ա. Թ. 1) :

Իսկ

ԽՍՏՈՐ, — σχοροδον, schoodon, 21 543

նոյն նչ. σχοροδον, յորմէ schoodizō, 21 453

զկծեցուցանել, լինել բարկ եւ կծու, իրրեւ զխստոր, այլ ըստ ձայնին խո-թ-թե՛նալ : — Յիշեցաք զձուկն . . . եւ զօնին եւ զմեղրապոպ, եւ ըզպրասն, եւ զտրին եւ զխստոր (Եւ. Ժ. 5) :

(*) Աստուած բառը որոյ ծագումը եւ ստուգաբանութիւնն անյայտ է, է սակայն բառ Հայերէն : (Քննական Պատմ. Հ. 1. Ա. էջ 272) :

ՄԱՐԳ, Պրս. մարգ :

ՄԱՐԳԱԳԵՏԻՆ, նկատեալ իբր վայր խոնաւ՝ Զրարի:

Յորմէ 'ի նակառակէն

ՄԱՐԳ, ուր պահի յարդ եւ խոտ չորացեալ 'ի պէտս կենդանեաց:

Բաղդ. ծմակ եւ ցամաք:

ՀԱՐՈՒՍՏ, Յն. ἀριστέος, գերազանց, առաւելեալ, աւագ, մեծ, իշխան:

ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ, Յն. ἀρίστη, գերազանցութիւն, առաւելութիւն, ճոխութիւն, մեծութիւն, աւագութիւն, իշխանութիւն, իսկ 'ի թարգմանութիւնս պատասխանէ Յունականիս δυναστεία, բռնակալութիւն, տիրապետութիւն, ինքնակալութիւն: — Առաջին հարստութիւն եղիպտացւոց (Յն. Բրն): — Ի վախճանել Ատրեստանեայց հարստութեանն (Նոյն):

Յորմէ (հարուստ) 'ի նակառակէն ԱՐՈՒՅՍՏՈՂ, ԱՐՈՒՅՍՏԵՄ, բաղդ. սինկրիտոս եւ սինկր, հրւպատ եւ հարատակ, իշխան եւ խաշն (արած), նախարար եւ (նախիր), նախարարած, տրիբուն եւ տրուպ, փարապունք եւ բարապան:

ԱՐՈՒՅՍՏ իսկ (Գործ. Ա. 3). — Որոց յանդիման կացոյց զինքն կենդանի յես չարչարանայ իւրոց 'է բազմ-է առեւտրս, Յորմն ἐν πολλοῖς τεκμηρίοις (բազում նաւաստեօք), որ մեծաւոր է ձայնիս πέρη (արուեստ):

Յորմէ 'ի նակառակէն

ԱՐՈՒՅՍՏԱՎՈՒԹԻՒՆ, բաղդ. իմաստուն եւ իմաստակ

ԱՐՈՒՅՍՏԱԿԵՄ բաղդ. դամարճակ եւ ճամարտակիկ: Իսկ

ԱՐՀԵՍՏ, ԱՐՀԵՍՏԱՒՈՐ, (յետին), իբր՝ նիւթական արհեստ:

ԿՆԻԲ (*), նկատի իբր նշան հաս-

(*) Կնի, Բոյ, և իբրով բարդուած՝ Գ-

տատութեան. Գրս. Կնի, նշ. կրնիք, մատանի, քար մատանոյ, եւ Կնի, փորագրիչ կնքոյ, քանդակող կնքոյ: — Նշանակ առ զթլխատութիւնն կնիք արդարութեան հուատոց (Հոմէ. Գ. 13): — Կնքեաց թագաւորն մատանեալ իւրով եւ մատանեօք մեծամեծացն (Դան. Զ. 17):

Կնքեմ, — Որ ընդունի զվիսյութիւն նորա, կնքեաց թէ Աստուած ճշմարիտ է (Յոմէ. Գ. 33): — Զես հայր՝ կնքեաց՝ Աստուած (Անդ. Զ. 27): Յորմէ

Կնք, ('ի պէտս ապահովութեան): — Զգրուես պղնձիս խորտակեցից, եւ զնիպս երկաթիս փշրեցից (Նոյն. 2):

Կնքեմ, եւ դերանունս Կնք, եւ յօդերով ինքս, ինքդ, ինքն:

Կնքս, Կնքի, Կնքն, եւ հաստատութեան կերպով գրուցուած: — Ես ինքն. — գուք ինքնին դիակք: — Ոչ եթէ Յիսուս Իսկն (այս ինքն՝ ինչն) մկրտէր, այլ աշակերտքն նորա (Յոմէ. Գ. 2): Եւ

Կնք, (սեռ.) ընչի, (յք.) ինչք, (սեռ.) ընչից, Յն. οὐρα... որչափ կարող իցէ ձեռն քո ըստ ընչին՝ զոր տացէ քեզ... Տէր Աստուած քո (Օրհն. ԺԶ. 10):

Յորմէ 'ի նակառակէն՝ Կնք, մասնաւոր անուն, (ըստ քերականոց), որ ոչ թիւ ունի եւ ոչ հոլով. (այլս.) ճը — քէրք ճը, ճարք ճը, Բաղդ. հիմն եւ իմն: Ուրիշ է Զն, Կրս. Զն, էշ Զն:

Զնք, — Զի՞նչ է այդ: — Զի՞նչ արարից. զի՞ է զի վասն քո խրա-

տանի, Գործոց, հայերն լեզուի մէջ է գերազանց քերչե Եպսկի պարզ բոտ չկայ: Կայ դասակիր, բայց չի հոլովուիր:

— Կնք 'ի ձայնէս՝ կնի, զնի, որ և ՀնՏ. զՀնՏ. (ն. Հյկ. Բո):

մատեցա զանգ : — Չի՞ է զի յա-
րեւ. եկիք այտոր : — Չի՞ եւ զա-
ստա, Եղիա, Գարձեալ ուրիշ է
— Չի՞, Պրս. շէ՞ն, շէ՞ն, նոյն նշ.
— Չի՞ բարի, կամ զի՞ վայելուչ :
Նաեւ
Չի՞, իրր՝ վասն զի, քանզի, Պրս.
շէ՞, նոյն նշանակութեամբ :

ՊԱՐԷՏ, — Քիզոն յեօթանց ի-
մասանոցն պարէա զակեղեմանոց-
ւոց եղև (Եւս. Քրս.). յն. ἑσπερος,
տեսուչ, իշխան, գլխաւոր, հրա-
մանատար : Սակայն մեր բար ծա-
գած է 'ի Յն. παρθερος, որ նշ. ա-
թուակից, իշխանակից, իշխան,
գործակից, օգնական իշխանի, զա-
տաւորի, եւ այլն, παρθερος, որոյ բայը
կ'ըլլայ παρθερῶ :

ՀԱՅՆԻ, Յն. ἄγνος, Լատ. Hagnus,
նոյն նշանակութեամբ :

ՀԱՅՆԵՐԳՈՒԹԻՒՆ, այսպէս ք-
տուած, իրր հազնւոյ ձող մը կամ
գաւազան մը բռնելով երգելը, ու-
րուն քուած է նաեւ :

ԳԱՆԱԶԱՆԵՐԳՈՒԹԻՒՆ, Յն. ραψωδία,
եւ որովհաեւ կ'ըստի նաեւ ραψωδία,
անոր նամար կը կարծուի թէ այս
անուանը ծագած ըլլայ 'ի բայէն ράπτω,
որ նշ. կարել (տաղանեալ) :

Կայ նաեւ
ՆՈՒՍԱՆԵՐԳՈՒԹԻՒՆ, Յն. τραγωδία,
որ ստորարար շէ՞բերգութեան կամ
եշէբերգութեան կը թարգմանուի 'ի
մեղ : — Զողերգութիւն յայն սակա
ասացին նոյնաշէբութեան, զի յղ-
բերգութիւնն իւրեանց նոխագօք
մեծարեալ լինէին :

Մէկ խօսքով ասոնց ամէնքը կը
նշանակեն՝ երգ, որչա Ըստ Յունաց
կայ նաեւ տեսակ մը թատերական
երգ կամ խաղ, ραψωδία անուան-
եալ, որ քստ ձայնին նշանակէ՞ քստ

ովանց երգ՝ կայեալ 'ի ձեռին ձող
սարղենւոյ, զի ράψος նշ. ձող Սար-
ղենւոյ կամ խաւք եղեզան, եւ
թարգմանի՝

ԿԱՍԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ, Արց 'ի մեղ՝
երգել, է օրհնարանել, հոշակել զո-
յո թեամբ, մեծացուցանել օրհնու-
թեամբ, բարեկամել :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՅԵՐԳ ԱՐԿԱՆԵՐ, ('ի յոտի միտս) :
Այսպէս եւ Յն. ὑανείω, (երգել, եր-
գարանել), նշ. նաեւ՝ յերգ արկա-
նել, երգիմանել :

Եւ միով քստիւ

ԵՐԳԱՅԵՆԵՐ, իրր ծանակել եր-
գովք, որ կը պատասխանէ Յունա-
կանիս ραψωδία : Բարց. հազներ-
գութիւն եւ ձեռնի : Բայ

ԵՐԳԵՐՈՒՅԱՆԵՐ (*),

ԵՐԳԵՐՈՒՄՆ, բաւական կը հեռա-
նան վերը ցուցուած նշանակութե-
անէն : — Չի մի՞ (չուք եւ խոզք)
գարձեալ երգիչ-ընդհանրեղեղ (Մարթ.
Է. 6) : յն. ρηγορεύω, ρηγύω, (պատա-
սել) : -- Ընուն, խճողեն զբոլոյն

(*). Իպնարս Երեւոցի արար երգիման
տարս ընդէմ երկուց եղարց Բողաղոյ ե
Աթենիսի, և կարկորէն քուսն հարուածովք
տաղիցն այնպէս երգիմոյ զնտա : զի պրա-
մեն զնոցովէ՞ առ գայրոյն սրտատուան 'ի
խեղ մտարեկալ : (Ռոյ. Հախս. Հտ. Զ.
էջ 110) :

— Երկու եղարք անդրիագործը անուանիր
. . . տիպս իմն կերպարանոց ընդ հնեցն հան-
նարեալ բանդակեցին նմա, անդիս մոյտ նը-
շուակ : Սակայն վասն է ընդհարիմոյ եր-
գիմարան բերձոյն : Իպնարս ընդէմ երկու-
ցունցն եղարց տարս երգիմանեա տատիկս
զրեաց միչև յուսանաա եղեալ նոցա խեղդե-
ցան : (Ռեղ. Հտ. Ա. էջ 596) :

— Բողաղ եւ Աթենիս եղարք անդրիագործը
պոյմուսացեալ յառարս Իպնարսեայ բերձո-
ղի : զանգեղեալ բերձոյնն որոշցին զկերպա-
րան 'ի մոյր տեսողաց : Եւ նորս 'ի բէն վրի-
ժա վառեալ արար դուսն երգիմանս, միչև
'ի խեղ մտարեկալ նոցա յանտոյ ե 'ի գայրու-
նալոյ : (Անգ. Հտ. Ե. էջ 334) :

իւրեանց եւ երգիծուցանեն : — Ե-
զիցի քաղաք նոցա յերգիծումն :

Քանզի կը նշանակեն հերձուլ,
ձեղքել, պատռել, (իրօք կամ նը-
մանութեամբ) : արգ այս նշանակու-
թեանց հեռուորութիւնը սա կեր-
պով կրնանք մերձեցրնել : Աշխ. եւ
ՏՃ. բացատրութիւնն է, «էրբը լիբ-
ւորել, «էրբը լշտացնել, «էրբը ձ-
կել. կ'ըսենք նաեւ՝ «էրբը ծախ-
նել. էլաբէ+ բաւաւաբ, կամ սակ
բաւաւաբ, որով կը մտնենան եր-
գիծանել եւ երգիծուցանել :

Այսպէս նաեւ հատանել եւ հա-
տուցանել, առաջին հայեցողածով
կերեւան թէ վերաբերութիւն չու-
նին իրարու . սակայն ներքին կա-
պակցութիւն մը ունին, որ իրենց
տեղը ցուցուած է : (Տես անդ) :

Հազներգութիւնէն՝ սենիք հա-
կառակ նշանակութեամբ :

ՀենՔն, իրր 'ի ձայն բարձր :

Յորմէ 'ի հակառակէն

ՆնՔ, լսիկ, 'ի ներքուստ :

Բաղդ. երգել եւ երգիծանել, եւ
Ծն. ծմբ, տայ զկրկին իմաստ :

ՆնՔեւ, Բաղդ. շանթել եւ շըն-
թել, գուսան եւ քուտ, շնչել եւ
չչել, ճիչ եւ ճիկ, հեծել, հեծեծել
եւ ծծել, խանչել եւ խնջել, մորն-
չել եւ մրմնջել :

Դն, Արար. քէն, նշ հաւատք,
կրօնք, պաշտամունք : Իսկ

ԿեՏ, Պրս. քէն, քէն նշ
սպանանել : Հրամ, եւ արմատը՝
քէն, այս անունը կուտայ Չանդի-
կը՝ Չարդաշտական դենէն դուրս բո-
լոր տարբեր կրօնքներուն, ըսել ու-
զերով՝ սպանող, այսինքն՝ շիջուցող
կրակի, մասնաւոր բառ մ'ալ ունին
քէնքէնքէն, որ նշ. սպանանել ըզ-
կրակ, այսինքն՝ շիջուցանել զհուր :

— Դո՛ւ սպաներ զկրակն (Եղէշ) :

Յորմէ

ԳեՏ, — Ուր դէշն է, անդր եւ
արծուիք ժողովեացին :

ԳեՏԱՏԵՄ, իրր՝ հատանել զգէշն,
Բաղդ. գլխատեմ, թլխատեմ :

Ուրիշ է

ԳեՏ, Պրս. քէն, նշանակէ՝ հա-
ւատք, կրօնք : — Եթէ նոյն քէշ է
երկոցունց, ընդէ՛ր ատիցն մտք
զՉանդիկա (Եղէշ) :

ԳեՏԱԿԱՐԿԱՏ, — Հայեցող ընդ
այն քէշակարկատին Պարսից . . .
մարդկորէն բարուք զքէշն կարկա-
տէ, եւ յղութեամբ եւ ծննդեամբ
զկրօնան կցկցէ (Եղէշ) :

Եթէ, Ծն. քէն, եւ Դորացի քէն :

Յորմէ համապատեալ՝

Թէ, — Ամենայն ինչ ձեր է, ե-
թէ Պօղոս, եթէ Ապղոս, եթէ Կե-
փաս, եթէ աշխարհ, եթէ կեանք,
եթէ մահ, եթէ որ կանս, եթէ
հանդերձեալք (Ա. Կռն. Գ. 21) :

Ծն. πάντα γὰρ ὡμῶν ἔστιν, քէն քաւոս,
քէն ἀπολλῶς, քէն κεράς, քէն κόσμος,
քէն ζωή, քէն θάνατος, քէն ἐνεστώτα
քէն μέλλοντα .

ԲՈՁ, Պրս. քէն, նոյն նշ :

Յորմէ

ՅՈՓ, եւ

ԽՈՁ, քանզի Ծն. πόρνη, (իք.)
πόρνος, (ար.) (պոռնիկ) մերձաւոր է
ձայնիս πόρνος (խոզ) . այսպէս 'ի մեղ
չուն կոչի պոռնիկն, եւ շնալ է
պոռնիկի, 'ի նմանաձայնութենէ Յու-
նական ձայնից՝ κοινός եւ κυνός :

Շուն եւ խոզ նկատին իրր պիղծք
— Մի տայք պորութիւն շանց եւ
մի՛ արկանէք զմարդարիսս ձեր ա-
ռաջի խոզաց (Մատթ. է. 8) : —
Շուն դասնայ անդրէն 'ի փոխած
իւր, եւ խոզ լուացեալ ընդ արդ՝
թաւաղեալ (Բ. Պատր. Բ. 22) :

Այսպէս եւ

ՎԱՐԱՁ, Պրս. քէնքէն նշ. արու
խոզ, կտ. verrus :

Յորմէ 'ի հակառակէն

ՎԱՐԱՐ, պարբերական, երբ քաղաքը շինեալ
մտնի: Բարդ. խոզ եւ խոզ:

ԼԵՂՈՒ, իբր՝ լեզու, որպէս՝ հա-
տու, ահարկու, քու, բանասերիու,
կծու: Արար. լեզու, Թն. γλώσσα,
γλώττα, lingua, յորմէ

ԼԵՂՈՒՄ, — Շուքը եւս գային եւ
լեզուին զվէրս նորա (Ղուկ. ԺԶ. 21):
(Ի հայկականէս լեզու.)

ԼԵՂԱՆԵՄ, — Լիզանէ ժողովուրդս
այս գամնայն որ շուրջ գմեօք են՝
որպէս լիզանէ արջս զհեղ զալար
'ի գաշտի (Թու. ԻԲ. 4):

ԼԵՂՈՒՄ, Այժմ լիզուն նոքա դա-
մնայն երեսս երկրի (Թուրք. Է. 4):

Պրս. Լէշէն, Լեշէն, նոյն նշ.
Թն. λείγω, εκλείγω, λιχνεω, Լա.
lingo: Իսկ

ԼԵՍՈՒՄ, մանրել, փշրել, Թն.
λεαίνω եւ λείανσι, լեսուին:

— Լեսի գնոսս իբրեւ զհող երկ-
րի (Բ. Թ. ԻԲ. 43). յն. ελέανα
αύτουσ ως γούν γής: Եւ

ԼՍԵՄ, 'ի Յունականէս γλώττα,
γλώσσα: — Ահաւասիկ ես ածից 'ի
վերայ ձեր ազգ 'ի հեռաստանէ...
— զէ որ — զէ, — զէ որ յաւերանէց,
ազգ՝ որոյ ոչ լեզու չիլու նորա,
եւ ոչ իմանայցես զիսոսս նորա (Ե-
բեժ. Ե. 15). 'ի Թն. չիք — զէ որ —
— զէ, — զէ որ յաւերանէց. մերս հա-
մաձայն իբր. եւ Ասոր. — Լսելք
խօսից նոցա 'ի մեր լեզուս զմեծա-
մեծս Աստուծոյ (Գործ. Բ.). — Եւ
էր ամենայն երկիր լեզու մի եւ
բարբառ մի ամենեկուն... ահա
ազգ մի եւ լեզու մի ամենեկուն...
եկայք իջցուք եւ խառնակեցուք
անդ զլեզուս նոցա զի մի՛ լսիցեն
իւրաքանչիւր բարբառոյ ընկերի
իւրոյ (Մատթ. 1—7). — Եւ նոքա
ոչ զիստէին իթէ լսէր Յովսէփ, զի
թարգման կայր 'ի միջի (Մատթ. ԽԲ.
23): Անոնք չզիստէին թէ Յովսէփ

կը հասկընար (իրենց լեզուն): —
Ոչ առ ժողովուրդ խորախօսս եւ
ծանրալեզու առաքեսցիս, եւ ոչ
առ թանձրալեզուս, զորոց ոչ լսի-
ցես զբանս նոցա (Եղեմ. Գ. 6):

Լսելք պահտաւոր բայ մըն է,
(բայ քերակ.), որուն պակաս ժա-
մանակները լեզունելու համար զի-
մում մը կ'ըլլայ շուրջ բային բայա-
նուններուն, եւ մեծապէս կը մեր-
ձենան սնունց, (լիբ, լրութիւն):
Ուստի կտր. լուայ, հրմ. լուր եւ
լու եղեւ. իբր՝ լսելի եղեւ. եւ

ԼՈՒ Ի ԼՈՒ, իբր՝ թէ լլլար՝ լի-
ուլի:

ԼՈՒՐ ԱՌԵՆԵՄ, — Լուր արարից
յիտարովթ զգոյժ քաղաքացի (Եբեժ.
ԽԹ. 2): Եւ այս մերձեցումը սա
տեսութեամբ կը մեկնուի, որ աշխ.
նաեւ ՏՃ. ոճով կ'ըսուի, — Կանչը
լեշէնէ, քաղաքը որտեղս, —
Կանչը լեշէնէ է, քաղաքը որտեղս,
իբր՝ տեղեակ, գրտակ, իրազեկ:

Ուրիշ է
ԼՈՒ Ի ԼՈՒ, համարձակ, հրապա-
րակաւ: — Լու 'ի լու ամենայն ժո-
ղովրդեանն:

ԼՈՒ ԵՂԵՆ, աշխ. լու-եցու, (բա-
լոր ժողովրդեան առջեւ):

ԼՈՒՐ ԱՌԵՆԵՄ, (լսելի առնել, լուր
տարածել): Իսկ

ԼՈՒՐԹ, Լա. luridus, luridatus,
նշ. աժգոյն, գեղնագոյն, թխագոյն
կապուտակաղոյն:

Յորմէ 'ի հակառակէս
ԳԱԼԱՐ, ԳԱԼԱՐԻ, եւ

ԳԵՂ, ԳԵՂ ԳԱԼԱՐ, Թն. γλόη,
γλωρός, նշ. կանաչ, նաեւ դեղին,
Պրս. Բեբէ՛ նշ. խաւարա, բանջար:
Յորմէ

ԳԵՂԻՆ, Բանդի Յունականից γλωρός,
նշ. նաեւ դեղին, Եւ

ԳԱԼՈՒԿՆ, ՏՃ. — Երբեք (հիւսն-
դութիւն ինչ), մի՛ շփոթեր ընդ
թալուկ, Եւ

ԳԵՂՁ, Պրս. լեբարու, թարգմա-

նի՛ դեղին սալոր, եւ նկատի իրր քաղցր կամ անորժանամ:

Յորմէ՛ ՚ի նահատակէն

ԳԱՂԶ, Յն. թէլ՝աճոճ, շմբէրէն:

— Ջրային կրայ եթէ ուտիցէ ՚ի մոյ խժի, երթայ ուտէ զաղձն; եւ այնու անցուցանէ զապ նեղութեանն (Վեշոր), Բազզ, թութ եւ թթու, պտղաբոտ եւ տաբայ, քաղցր եւ քացախ, սեխ եւ սոխ, մանանայ եւ մանանխ եւ անաշուխ: Յորմէ

ԳԵՂՁԱՆ, (սապեղալ զվարտից հեւրայ): — Դեղձան հերք (Ուր):

Դարձեալ ուրիշ է

ԼՈՐՏ, (ժանր, բանաստեղ), lurdis (տաօրին Լատիներէն), նոյն նշան: — Մի փաս եւ յորա յառաքինութեանն կայցէ (Ուշ. Ա. Թէս.):

Լոտի քայէն ծաղու մն աւած է ՀԼՈՒ, կազմութիւնը բազզ. հնազանգ, հզոր, հմուտ: եւ

ԼՈՒՐՁ, որ լե, այսինքն՝ բրէսան: Յորմէ՛ ՚ի նահատակէն

ԽՈՒԼ, կազմութիւնը բազզ. ցուլ, նաեւ հ-լու, խ-ուլ, որդի խ-որթ: խ ու լ հ լ ու լ
1 3 4 2 1 4 2 3

Սլուծիւնը կամ համրութիւնը կը նկատուի իրրեւ պնդութիւն կամ ամրութիւն մը՝ լսողութեան դէմ. ուստի կ'ըսուի՝ լսւածան կապանք լեզուի նորա:

Յորմէ՛ ՚ի նահատակէն՝

ԽԱՐԽՈՒԼ, բազզ. աղբ, եւ զաղփաղիւն, չաղփաղփութիւն:

Ասոր պէս նաեւ ուրիշ քճնի մը բառեր, որ սննատառ կամ շարժան վիճակ մը ցուցնելու բնութիւնն ունին,

ԽԱՐԽՈՒՓԵՄ, ԽԱՐԽՈՒԼՄ, ԽԱՐԽՈՒՐԵՄ, ԳԱՐԳՈՒՓԵՄ, ԱՌ ԽԱՐԽՈՒՓ, Ի ԳԱՐԳՈՒՓՍ ՅԱՐԿԵՄ, եւ

ԽԼԵՄ, յորմէ՛ ՚ի նահատակէն

ԽՐԻՄ, յորմէ՛

ՀՐԵՄ, բազզ. ընդդրկեմ եւ ըն-

կըրկեմ, մղեմ եւ մխեմ: եւ

ԽՐՏԻՄ, ԱՆԽԼԻՍ,

ԽԼՈՒՐԳԵՆ, Պրտ. +էօր մու, Թրք.

+էօր սուս: Կենդանեաց անուններէ ձեւացած բայեր. խոյ - խոյանամ, արծուի - արշաւեմ, վազր - վարդիմ, կինձ - կնձանամ, շուճ - շնամ:

ԽԼԻՐԳԵՆ, Թրք. +էօր շիդան:

Աւրիշ է

ԽԱՐԿՈՒԵՄ, — Սիւնն, Սիւնն:

ա՛նա սատանայ խնդրեաց զձեզ խարաղի իրբու գցորեան (Ղաւկ):

Չեղպիմա, շարդու՛ նշ. մուշ:

(Տե՛ս ՚ի բառն՝ Բէլլէրէկէսուշ):

Դարձեալ լե՛մ քայէն ծաղու մն աւած եւ իրր անոր պէսպիսութիւնը կը նկատուի՝

ԼԻԵՄ, իրր զի լսելու համար պէտք է լե՛ւ:

ԼՈՒՌ ԼԻՆԻՄ, — Լուս եղէ եւ ոչ բացի դեբան իմ (Սաղմ. Թրք. սասուլմ):

Լե՛ւ եւ լե՛ւ, ինչպէս նշանակութեամբ, նոյնպէս եւ կազմութեամբ չատ մտա են իրարու, արմատք լե՛ր եւ լե՛ւ գրեթէ նոյնք են:

— Լուս լեր, եւ լուր Խորայէլ, յաւուր յայմիկ եղեր մոզոլուրդ Տեան Աստածոյ քս (Օրէն. Իկ. 9):

Եւ այսպէս զուգութեամբ գործածուած բառեր՝ դիտուած է որ մի եւ նոյն արմատի կը վերաբերին:

Լեան եւ տէր, — Ո՛վ ելցէ ՚ի լեան Տեան (Սաղմ. ԻԳ. 3):

Բաժին եւ բաժակ. — Բաժն մասնագութեան խնոյ եւ Բաժնիկ իմոյ (Անտ. մ. 8): — Այս մերթիկ Բաժն Բաժնիկ նոցա (Անտ. մ. 5):

Մերձ եւ մերժ. — Գիշերն մերձեցաւ, եւ տին մերձեցաւ (Հոգմ. մ. 12):

Ջգատա եւ զգեստ. — Տեսանն զգիւանայն զԳեղեւ եւ զԳատաղեւ (Մարկ. Ե. 15):

Կին եւ կեանք. — Կոչեաց Ա-

զամ զանունն կնոջ իւրոյ կեանս (Մն. Գ. 20) :

Օծանեմ եւ անիծանեմ . — Քրիստոս (օծեալն) փրկեաց զմեզ յանէճէջ օրինացն , եղևայ վասն մեր անէճ (Գաղթ. Գ. 13) :

Յասնում եւ ջածնում . — Յաճեմ — Տէր 'ի ջածանէն (Նե. Եւ. ՃԼԴ) :

Արճաւիրք եւ զարճուրիւ . Ի տեսիլ արճաւրացն զարճուրեցաւ ժողովուրդն (Նե. Եւ. ԽԷ) :

Այո՛ եւ սսեմ . (սե՛ս գրառոյ) . — Ձի՛նչ ելէք տեսանել , մարգարէ՛ . այ՛ , ասե՛մ ձեզ , եւ առաւել եւս քան զմարգարէ (Մարթ. ԺԱ. 9) :

— Այո՛ , ասե՛մ ձեզ , խնդրեսցի յազգէ յայդմանէ (Ղուկ. ԺԱ. 51) : — Այո՛ , ասե՛մ ձեզ , եկիսցէ այս ամենայն 'ի վերայ ազգիս այսորիկ չարի : — Այո՛ , ասե՛մ ձեզ , յայնմանէ երկնչիջիք (Ղուկ. ԺԲ. 5) : — Այո՛ , ասե՛մ ձեզ , զի արասցէ զվրէժխնդրութիւն նոցա վաղվազակի (Ղուկ. ԺԲ. 8) :

Մեռանիմ եւ մոռանամ . — Մռանալ եղէ ես որպէս քեռեալ (Աղ. Լ. 13) :

Աղիք եւ ողորմ . (եւ բարդեայ՝ աղիողորմ) . — Աղէ՛ք ամպարչտաց անողորմ են (Առաւ. ԺԲ. 10) :

Անսամ եւ սանձ . — Ձրոց ասնչս 'ի բերանն զնեմք առ անսալոյ նոցա մեզ (Յուկ. Գ. 3) : — Երբիվար աներասանակ էր Պաւղոս , շնորհակալ աստուածային ասնչոցն (Սեբեք. ԺԱ) :

Գրեմ եւ զտանեմ . — Արչափ ասացէ իմաստունն քեռեալ , ոչ կարացէ քեռեալ (Ժող. Լ. 17) : — Եթէ ոչ էր ճնշեալ զերկնջն իմ , ոչ քեռեալէ՛ք զառասպելն իմ (Գաղթ. ԺԳ. 18) . յն . οὐραν ἔγειρε , (ոչ գրեալիք) : Տես եւ՝ ստորանեմ :

Աղեզն եւ ուղիղ . — Ասաց Դաւիթ ուսուցանել որդւոցն Յուդայ զաղեզնութեան , եւ անա գրեալ է 'ի գիրս ուղեղութեան (Բ. Թեք. Ա.) :

Իսկ

ԼՈՒԱՆԱՄ , Յն. λογος , նոյն նշ .

Յորմէ

ԼՈՒԱՆԱԼԻՔ , — Իրրեւ զածառ լուանալեաց (Մաղթ. Գ. 2) , յն . πλυνόντων , լուանալ :

ԼՈՒԱԼԻՔ , լուացարան , աւազան Յն. λουτρόν : — Ատամուք քո իրրեւ զերամակս կարեաց որք ելանեն 'ի լուալեաց (Երթ. Գ. 2 . եւ Զ. 5) : Իսկ (Գ. Թեք. Ժ. 27) » Քակեցին զառնն Բաճաղու , եւ կարգեցին զնա 'ի լուանալն մինչեւ ջայսօր» Յն. λουτρών (կոյանոց) որ կարգացուած է λουτρόν , եւ ըստ այնմ թարգմանուած է՝ լուալիք :

Յորմէ (լուանամ)

ԼԱՄ , բաղդ . խոնար քն կազմութեան նեա :

— Լուացի զամենայն զիչեր ըզմահիծս իմ , եւ արասուօք իմովք զանկողինս իմ թացի (Սաղ. 5) : — (Կին մի) լայր , եւ արտասուօքն իւրովք սկսաւ թանալ զսաս նորա . . . մտի 'ի տուն քո , ջուր սոից իմոց ոչ ետար , իսկ սա արտասուօք իւրովք եթաց զսաս իմ (Ղկ. Է. 37—44) :

Լա՛մ՝ գրեթէ նամատուութիւն է լուանամ ին , լ(ուան)ամ , լ(ուան)աս , լ(ուան)այ , եւ այլն , մինչեւ վերջը այսպէս է :

* *

- ԿՆՏԱԿ , գրի եւ կնդակ :
- ԿՆՏԱՆԱՄ » » կնդանամ :
- ԿՆՏՈՒԹԻՒՆ » » կնդութիւն :
- ԿՈՒՆՏ » » կուսոյ :
- Յն. φάλακρος , (ճաղատ) :

Մեր բառք կը թուի լինել 'ի անձն , կէնձն , որ ըստ Պարսից կը նշ . ոչ ոք կործէլ , (նեղնական , ծաղրական կամ նախատական բառ մը) :

— Մանկտի մանրիկ ելին 'ի քաղաքէն , աղաղակէին 'ի նա եւ աւէին . ել , կնտակ . ել , կնտակ (Գ. Թեք. Բ. 23) : Ամենայն զլուալք

կնատացեալք (Եւէկ. ԻԹ. 18) : — Մի՛ գերծուցուն զգլուխս իւրեանց 'ի կնատութիւն (Ղեւր. ԺԳ. 42) : Իսկ

ՍկնԳԻԿ, ՍկնԳՈՒԿ, — Բազում են որդիք ՎնԻԻԷԷԷ (Իգ.) : առաւել քան զարամբոյն (Եւսյ. ՄԳ. 1. և Գլա. Գ. 27) : յն. ξουσι, Էւսլու, Էլեու, Էնեու, Էսու կամ Էյրեու Էլեու կամ Էնեու : — Ո՞վ իրէ ամուլ-սկնդիկ հիթանտաց եկեղեցին (Ուկ. ՄԳԷ.) : — Անծառանց էի, սկնդուկ եւ այրի, անծին, ամուլ (Ուկ. Եւսյ.) : — Յանդիմանեաց զիս իբրեւ սկնդուկ մի (Բուլ.) :

ՍՈՒՆԵՐ, նոյն է ընդ Պրակերէն + Եւս ԳԷԷԷԷ, որ նշ. շնջրի :
2 3 4 5 6 1

ՍՈՒՆԵՐ, շնջրի, ծովային շուն, Արար. ԷԷԷԷ, նշ. շուն :

ՆՈՒԱՐՍԱՆ, Պրակ. Նէլուր, նշ. շուն, ազգանդակ վրանի :

ՊԱՐՄԱՆ, Պրու. ԳԷԷԷԷ :

ՀԵՐԱՏՈՒԿ (*), Յն. ιερουσαλ, նշ. պաշտօնեայ մեհենի :

Հայերը, կրօն Սարաբոն (ԳԷԷԷ. ԺԱ. ԳԷ ԺԳ. 16) մասնաւոր պաշտօն կր մատուցանէին Անահայ :

Հայոց ազնուականներն իրենց ազգիկ գաւակներն անոր մեհենին ըստ պատարտութեան կր նուիրէին, ուր վարքերնին կ'աւրուէր : Ասկէ այս բար մասնաւոր նշանակութիւն մը ստացած է 'ի յոսի միտս, իբր անամօթ՝ անպատկառ կին, բող :

— Տեսանեն զհերատուկն յանդր-

(*) Հերատուկ, որպէս Սէ հերըն կամ 'ի հերաց նստեալ. նախատարան մակդիր ջատուկ կնոջ կամ ազգական, հուանի, հերարձակ, սակապտկառ, լիբր, անամօթ, լիսի : Տու ԷԷԷԷ, հուր, զլիսիաց զէշ կնիկ (Ն. Հիկ. ԲԱ.) :

նեալ (Ուկ.) : — Պար առեալ 'ի մէջ բազմականացն իբրեւ զհերատուկ անուանարկ (Աւր.) : յն. ἀπερθερί-
ασηέντι, (անամօթ, լիբր) :

ՄՐՋԻՄՆ, զրեալ եւ

ՄՐՋԻԻՆ, Պրու. Եւր, Եւրջէ, Եւր-
Ջանէ, Եւրէուէ, Յն. μύραξι, μύραξι
և Գորացի՝ μύραξι, մրջիւն, μύραξι-
κίω, մարմաջի, սարախաչած, բար-
բաբում, որ պատճառի 'ի մարմա-
ջիւյ :

ՄԱՐՄԱՋ, Յն. μαραίχια, արմատ
մարսէ, (մրջիւն) :

ՄԱՐՄԱՋԵԼ, — Կուտեցեն իւր-
եանց վարդապետս ըստ մարմաջի-
ւյ լսկեաց իւրեանց :

ՄԱՐՄԱՋՈՏ, յորմէ

ՄՈՐՄՈՒԵԼ, ('ի ներքուստ) կամ
բարոյապէս, եւ

ԲՈՐՔՈՒԵԼ, արտաքուստ կամ ի-
րապէս :

ԲՈՐՔՈՒԷ :

ԿԱՏԱՐԵՄ, Յն. καταρτίω, նոյն
նշ. : Դարձեալ Յն. κορυφή, գա-
ղաթ, ծագ, կատարած : — Ի բե-
րանոյ մանկանց աղայոց կ'աւրէջէր
զօրհնութիւն (Սուլ.) : յն. ἐκ στόματος
κατηρτίσω αἶνον, և աչխ :

ԼՄՐՆՅՐՆԵՄ է՝ բան, այսինքն՝
կատարեալ ընել, լրացնել (պակ-
սածք), վերջացնել, աւարտել :

ԿԱՏԱՐԱՅ, վերջ, վախճան, վեր-
ջին ծայր : — Այնպէս եղիցի 'ի կա-
տարածի աշխարհիս : — Ապա եւ
կեցէ կատարած :

Յորմէ 'ի հակատակէն՝

ԿԱՏԱՐ, վերին ծայր, ծագ բարձ-
րութեան, Յն. κορυφή :

— Բարձրագլուխք լիբանցն կա-
տարք (Փէլ.) : — Բաւկանաս, որոյ
կատարն հրով սոչորի (Սուր.) :

Բազգ. հու եւ յաւ — անյաւ, այգ
ևւ աղի :

Յորմէ (կասարեմ) 'ի հակառակէն
ԿՈՏՈՐԵՄ, ԿՈՏՈՐԱՅ, ԿՈՏՈՐ, բազդ.
բարդեմ եւ բրդեմ, պատեմ եւ պա-
տառեմ, յորմէ համառօտեալ՝

ԿՏՐԵՄ, խուզել, փոքրել :

— Մի կարեացիս զանդրանիկս
հօտից քոց (Օրէն. ԺԵ. 19) : — Լուու
Գաւթի՛ն եթէ կարէ նարազ զհօտս
իւր . . . լուայ եթէ կաուրք են հօ-
տից քոց (Ա. Թ՝ճ. ԻԵ. 4) : Իսկ

ԿՏՐԻՒ, աշխ. ոճով կը գրուցուի՝
կըմէ կորէլ, Կոր կորէլ, Կոր կորէլ,
Կորէն Կորէն կորէն է, ՏՃ. շարադ
Կորէն Կորէն (ոճ ՏՃԿ) : Տե՛ս՝ հ-
թանէ՛, Բըրէ՛ :

ԿՏՈՒՐՔ, — Լարան երթեալ էր 'ի
կաուրս խաշանց իւրոց (ՄՆՊ. ԼԱ.
19) : — Եւ եղև յետ . . . աւուրց
էին կաուրք Աբխաղոմայ 'ի Բեթ-
մարոնս . . . ահաւանիկ կաուրք են
ճառայի քում (Բ. Թ՝ճ. ԺԳ. 23—
24) : — Ի կարոց խաշանց իմոց ջեռան
թիկունք նոցա (ՅՊ. ԼԱ. 20) :
(աշխ. է՛ սեւեւեւեւեւ Բըրէրէրէն) :

— Արդէս ոչխար առաջի կարչի
անմտունջ կայ (ԵՄՅ) :

ԿՏՐՈՒ, — Աւնուց՛ում զհայ կըտ-
րողայ իմոց, եւ տայցե՛մ արանց
զօրս ոչ գիտիցեմ (Ա. Թ՝ճ. ԻԵ. 11) :
Բազդ. բրդել եւ բուրդ :

ՄԵՆԱՄԵՆՍ ԿՈՏՈՐԵՄ, իբր ԹՐՔ.
էրէ էրէ ԳՈՂՄՈՒՄ, (աշխարհա-
թեան) : — Մեծամեծս կտորեն . . .
եւ ապա լուծանեն զօխան (ԵՂՆ) :
— Զլսելիս լսողացն մեծամեծս կո-
տորելով խախտիցէ (ՄԵՔԵՐ) : Իսկ
ՆԱԻԱԿԱՏԻՔ (*), ՅՆ. էγχαίσις, (նս-

(*) Այս բառը 1819 Սուսիանէն սկսեալ՝
ազգային բանասիրաց մտածումեանց նիւթ ե-
ղած է : Աստի՛ն ստուգարանօրն եզու ինչի՛ն-
եան վարդապետը եւ անն իր խօսքերը, « Մա-
տիցուք այժմ 'ի ստուգարանօրին հայկական
անուանս՝ հաւաքէի : Մարն էր զայս անուն
ածանցեալ կործել 'ի հաւաքուէս, ըստ որում
առ յոյնս եւ առ լատ. նաւ կոչի այն մասն եկե-
ղեցոյ՝ ուր կայ ժողովուրդն : Ար է միշին մա-

րողութիւն, տես գրառոյ) անն
նաւակատիս, էγχαίσις, էγχαίσις,
— εγ — χαισις, ինչպէս յայտնի կե-
լէ՛ք (ոյ) հար

րեւայ՝ բարգուած բառ մըն է, հա-
ւաքէի, սակայն բառից առաջին
մասը մեր նաւ բառին հետ ամենն-
ւին վերաբերութիւն մը չունի, եւ
ոչ հաւաքէի՝ վերը ցուցուած հաւաք,
հաւաքել բառերուն հետ :

Առաջինը ՍՆՆՊՐԵՒՆ է, հաւաք Պրո.
Ե՛լ՝ է, որ նչ. նոր, իսկ երկրորդը
Յոյն է κατοικία, κατοικία, որ նչ.
բնակութիւն, հաստատութիւն, եւ
Յունարէն է κατοικία, նչ. նաւա-
կատիք, կամ պարզաբանելով ը-
սենք, նոր բնակութեան մը, կամ
հաստատութեան մը, կամ ո՛ր եւ ի-
ցէ նոր բանի մը համար կատար-
ուած հանդէսը, կամ անոր տարե-
գարծը կ'ըսուի՝ τὰ κατοικία : Այս
ոճով կազմուած է νεοκάτοικοι, նոր
բնակիչ :

— Այր սք որոյ շինեալ իցէ տուն
նորաչէն եւ ոչ իցէ արարեալ նմա
նաւակատիս, գնացէ եւ զարծցի
'ի տուն իւր, զուցէ մեռանիցի 'ի
պատերազմի, եւ այլ առնիցէ նմա
նաւակատիս (Օրէն. Ի. 5) : — Գալ
'ի նաւակատիս պատերիին զոր կանգ-

արն եկեղեցոյ, եւ մեծազոյն : Եւ զի 'ի կո-
տարել այս հաւաքեալ մասին եկեղեցոյ
լինի իբր կատարումն, եւ յետ այնորից նետուի
տունն եւ ցեծութիւն, վասն որոյ զրատս հաւա-
քէի՝ մարմ կ ստուգարանել հաւաքէի, իբր
կատարումն նաւու եկեղեցոյն, կամ զինչ
կիցէ շինուածոյ (Երանակ Քիւզանդան 1819
ամին) : Երկրորդն եզու Ն. Հյկ. Բաւարանը -
նաւակատիք (որպէս նորակերպիք, նոր կեր-
տել) : Երրորդն եզու Հ. Ա. Վ. Բագրատունին,
(տես Քերական. Չարգ. էջ 686) « կատար,
որոյ արմատ խո՛ւ երեւի 'ի բառն հաւաքէի,
որ է՝ հաւաքէի, 'ի Նեւ- պարսիկ ձայնէն :
Դարձեալ (Անդ. էջ 691) « նաւակատիք,
'ի խո՛ւ արմատոյ կատարին, եւ 'ի Նեւ- պարս.
կականէն՝ է հաւաքէի :

նեաց արքայն նարուգողոնոսոր (Դան. Գ. 2),

ՉԱՆԴԻԿ, Պրս. շէնթէ, այս անունով կը կոչուին զրազաշտական դենին հեանեօղները, եւ կը թարգմանի կենդանական, կենդանի, եւ նոցա օրինաց եւ կրօնից զիրքն է շէնթէ-եւթա, որ թարգմանուի կենդանի բան, բան կենաց:

Պրս. շէնթէէէ՛ նշ. կենդանութիւն, կեանք, Յն. Հօհ, կեանք, Հճօ. ՀԾ ՀԷ, ՀԿ, ՀԾԱԵՆ, ՀԿԵ, ՀԾԵ, ՀԾԵ, (Կեամ, կեա, կեայ, կեամք, կեայք, կեան, եւ մեր

ԿՆՆԳԱՆԻ, նոյն է՝ ընդ՝ Չէնա. եւ Պրս. շէնթէ՛ նշ. կենդանի, եւ Արար. հայ, եւ Երր. Իայ, Լա. sanitas, նշ. առողջութիւն, կենդանութիւն: (կենդ-անի, իբր ա ի ն)

132

Տես եւ կին:

Այս եւ ասոր պէս բառերու համար բառած է, թէ բառը Պարսիկ է, սակայն Լատին ձայնին պատշաճեցնելով ընդունուած է, այսպէս է նաեւ դադարէ, որ ձայնով Պարսիկ, սակայն ըստ լատին իմաստին ընդունուած է: Տես եւ արտօսը եւ լրտես, արասուել եւ լրտեսել:

Այս Չանթէկ բառն է որ կը գառնայ, կը լինի

ՄՆԴԻԿ, այս ալ Լատիներէնին թելագրութեամբ, քանզի Լատիներէն argentum vivum, նշ. անդիկ, բայց թարգմանի՝ կենդանի արծաթ: Նոյնպէս եւ

ՍԱՆԴ (*), Թրք. հաժան, յորմէ

ՍԱՆԳԱՀԱՐԵՄ, — Սանդահարեան, սանդահարեան զգարկն Անաքսարքեայ, քանզի ոչ կարես զԱնաքսարքս սանդահարել (Նճնս):

(*) Սանդ բառին կազմութիւնը բացատրէ (Վարդապետ) veritas բառին կազմութեանը հետ:

Այս ալ Լատինին թելագրութեամբ, զի Լա. sanitas, նշան. առողջութիւն, կենդանութիւն, եւ ասոր հակառակ mortarium, որ նշանակէ սանթ, նմանաձայն գառնի mortalis, մահացա, մահաւանդա, եւ mortuus մեռել, Թրք. հաժան, նրմանաձայն է Արար. ձայնիս՝ հաժան, (կենդանի):

Յորմէ (անդիկ)

ՅՆԴԻՄ, անդիկը նշանաւոր է իր ցնդական յատկութեամբ:

Ունկիք նաեւ

ԱՆԳԱՆ, ԱՆԿԱՆ, որ նշ. սանդ (հաժան) — (Չմանանայն) աղային յերկանի, եւ լիսուին յանգանի, եւ եփէին ՚ի պուտան (Թա. ԺԱ. 8):

Եւ այս ձայնն ալ թերեւս՝ զի կը մերձեցայ ձայնիս կանան—կանանէ, Պրս. շէնթէ, (կանայք), շէն (եզ) կին: Կէն եւ կէն+ մի եւ նոյն ծագումն ունին: (Տես զբառաց):

ՊԱՐԱՊ, σολη, նշ. անգործութիւն, պարապորդութիւն: Ժամանակի յարմարութիւն: յարմար, զի պոյ ժամանակ: Ինչ որ կը զործէ մարդ՝ իր պարապոյ ժամերուն մէջ, ինչ բանով որ կը զբաղի, զբաղումն: Ուսումն: Ուսումնարան, զպրոց:

Եւ Յն. σοληζω, նշ. հանգստեան միջոց ունենալ, դադարել: Պարապել, զբաղել: Աչակերտել, ուսանել:

— Խնդրէք պարապ զի մատնեցէ զնա նոցա (Մարթ. ԻԶ. 16): — Խնդրէք թէ զիարդ պարապով մատնեցէ զնա (Մարթ. ԺԴ. 11): — Ոչ է ինձ պարապ...:

ԱՆՊԱՐԱՊ, իբր՝ զբաղեալ: — Այր ծեր եմ եւ հիւանդոտ, եւ անպարապ ՚ի թարգմանութեանց (Խոր.):

ՊԱՐԱՊՈՐԳ, ունայն: — Գայ գտանէ զնա պարապորդ:

ՊԱՐԱՊԵՄ, — Ոչ այժմ եկեացէ, այլ եկեացէ յորժամ եւ պարապեացէ

(Ա. Կորնթ. ԺԶ. 12) յն. εὐκαιρέω :
— Մի՛ զրկէք զվսմեանս, բայց...
զի ուխտիցն պարագիցէք (Ա. Կորնթ.
Է. 5) յն. σχολῶ :

Իսկ գալով մեր պորտը բառին
ծագմանը, Յունական է՝ περιπατος
որ նշ. ճեմք, տեղի ճեմերոյ, յորմէ
περιπατικός :

ՊԵՐԻՊԱՏԵՏԻԿԵԱՆ, ՊԵՐԻՊԱՏԻԿԵԱՆ,
այսպէս կը կոչուին Արիստոտելեանք,
եւ Հայերէն բառով ճեմական :

(Տե՛ս զբառը) :

Եւ տեղը՝ յորում փիլիսոփայք ի-
րենց դասերը կ'աւանդէին ճեմերով
ճեմարան :

Պորտը բառէն ձեւացած է

ՓԱՊԱՐ, իբր՝ մէջը պարագ տեղ
(լեւան փրայ խօսելով) խոսոյ, քա-
րանձաւ : — Սողոմոն զիտելէն միայն
զմարդոյն աւեալ, է որ 'ի ծակս,
է որ 'ի սորս, է որ ընդ փապարս
երկրի մտեալ զօղեն (Եզեկ) : — Ե-
մուսա զրուխ իմ ընդ փապարս լե-
բանց (Յ-Պէ) :

Յորմէ համառօտեալ՝

ՓԱՊ, — Ահա՛ զնեմ՝ զքեզ 'ի փապ
զիմից, — Սիմաքոս փապ անուա-
նէ, Թէոփրաստը՝ ծակ (Ուկ. Եսայ) :

ՓԱՊԱՐԵՄ, — Հանդերձք քո ոչ
մաշեցան 'ի քէն, եւ սոք քո ոչ
փապարեցին (Օբէն. Ը. 4) :

Այս օրինաց հետեւողութեամբ,
(այսինքն՝ պարագ բառին երկու
հակառակ նշանակութեամբ զործա-
ծուելուն)

ՔԷԱՏՐՈՆ, Յն. θέατρο :

Յորմէ համառօտեալ՝

ՔԱՏՐ, որ նկատի իբր լի, լցեալ
բազմութեամբ :

Յորմէ 'ի հակառակէն

ՊԱՏԱՐԿ, — Ընդ ամենայն դա-
տարի բանի զոր խօսիցին մարդիկ,
ՊԱՏԱՐԿԱՆԱՄ, — Իսկ (Բ. Պեդր.
Բ. 3) : « Սրոց գոսասատանն 'ի ընէ
ոչ քորտրէանայ (Յն. ουκ ἀργεΐ), եւ
կորուսան նոցա ոչ նիրհեցէ » :

Յոյնն աւէ, ոչ յամէ, զի ἀργεω,
նշ. եւ կալ անգործ, դատարկա-
նայ, եւ յամել, Արագէս եւ

ԳՊՐՈՑ, Յն. σχολῆ :

ԳՊԻՐ, Պրս. քէպէջը՝ նոյն նշ :

ԳՊՐՈՒԹԻՒՆ, — Ջնջեալ զիս 'ի
զպրութենէ քումմէ յոր գրեցեր
(Եւ. ԼԲ. 32) յն. βίβλος : — Եթէ

սք մեղաւ առաջի իմ, Ջնջեցից ըզ-
նա 'ի զպրութենէ իմմէ (Աւր. 33) :

Յն. βίβλος : Յորմէ 'ի հակառակէն
ԹԱՓՈՒՐ, իսկ

ԵԿԵՂԵՑԻ, (աղաս յեղաշրջում),

Յն. ἐκκλησία :

ԵԿԵՂԵՍԻԱՍՏԷՍ, (երկիւղած յեղա-
շրջում), Յն. ἐκκλησιαστικός (ժողովոց)
զիրք : Յորմէ

ԵԿԵՂԵՑԱՆԱՄ, եկեղեցացաւ ա-
մենայն ժողովուրդ որբուցն Իսրա-
յէլի :

ԵԿԵՂԵՑԱՅՈՒՑԱՆԵՄ, — Եկեղեցացո
առ իս զժողովուրդդ : Իսկ (Եզեկ),

« Լուար գանուծ եկեղեցւոյն, ու-
սի՛ր եւ զաւանդ իւրբմանութեան » :

ուզղելի « զանուսեր իւրբմանութեան »,
զի Յունական բառը ἐκκλησία, (ե-
կեղեցի) կազմեալ է մասնկամբ « Էք-
եւ քալէա, (կոչել) :

(Յորմէ (եկեղեցի)

ԱԿԱՂԶՈՒՆ, ԱԿԱՂԶԵԱԼ, իբր ընդ-
դէմն բառիցս՝ զպրոց՝ եւ թափուր,
Թաար եւ դատարի : Յորոց

ԱՏԱՂԶ :

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ, Յն. γαλήνη,
(արմատ γελῶ), նշ. հանդարտա-

թիւն (օգոյ, ծովու) : — Սաստեաց
հողմն եւ խաղութեան ջուրցն,
եւ հանդարտեցին, եւ եղև խաղա-

ղութեան (Ղուկ. Ը. 24) յն. γαλήνη :

ԽԱՂԱՂ, — Եւ 'ի խաղաղ նուա-
հանդիստ :

ԽԱՂ, (իբր ծանծաղ կամ խաղաղ
կողմն զետոյ, ծովու : Բարդ. հոսն :

— Ընկէց զայն (դատապանաին)

զթագաւորութիւնն (Եւէնէ) : — Գիտեմ զի բազումք հեզննն զիս վասն բանիցս, այլ ես թ'ո՞ղ հենգնիմ (Ուկ. Կաղ. Ա. 603) : և

ԳՈՒՂ ԱՌՆԵՄ, ԳՂԱՄ :

ԲԵՐԿԻՆԱՂ, — Ուրախ լեր, բերկրեալ (*), աէր ընդ քեզ (Ղ. 11.) : յն. κεχαριστομένη, (իզ.) շնորհւել, լի շնորհւել, որ շնորհւել շնորհուց, բարեպատիկ մատուցել շնորհել : Այս Յունական բառը կը ծագի 'ի բայէս՝ χαίρω, (ուրախ լինել, բերկրել), և է արմատ բառիցս χαρίς, (շնորհք), և χάρμα, (բերկրութիւն) :

Պրս. Բէրէրտէն, նշ. բազմացուցանել, աճեցուցանել, շուշ, առաւելուել, բազմապատիկ աճնել, և Բէրէրտէն լցեալ, առաւելեալ, աճեցեալ : Բազդ. քաղաք, շէն, բա-

(*) Այն բառերը որ 'ի մեզ մտրկան բազմութիւն մը կը նշանակեն, կը ծագին այնպիսի բառերէ որ խնդութիւն, ուրախութիւն, (Տճ. շէնիթ) կը նշանակեն, այսպէս է բազմաբ բառը, այսպէս է շէն (գիւղ), բազում յորմէ բազմիմ, խախտան, խումբ, ակումբ, (անս այս բառերը), իսկ այրի (էրկը մեռած կամ էրկընէն Պոլոսած կիսիկ) կը ծագի Յունական չորչառ բառէն, որ կը նշանակէ՝ անապատ, մենացեալ, լքեալ, Պոզեալ, ուստի միայնութիւնը՝ տիրութեան, իսկ բազմամարդութիւնը՝ ուրախութեան ժամանակ է : Այս երեւոյթին հակառակը կը տեսնուի Բէրէրտէն բառին վրայ : որ Սէպէտ բառ մեզ կը նշանակէ ուրախացեալ, տակոյն կը ծագի պարսիկ Բէրէրտէն բառէն որ կը նշանակէ լի, լցեալ, և որովհետեւ Յունական բառը բարդեալ է՝ որուն երկրորդ մասին մէջ կայ չառէ (շնորհք), ուստի այս բերկրեալ բառը ոմանք կը Պարզանեն՝ լցեալ կամ լի շնորհք :

Այս մտածութեանն Սկիզբեալ կ'ընեն որ Բէրէրտէն բառը առաջին անգամ այս տեղ գործածուած է :

(Շատ գեղեցիկ է այս կտորը, բայց բացատրելը գծուորին : ուստի ընթերցողին համարուն կը Պոլոսը խելամեղ) :

զում և բազմական, խրախ և խրախճան, և երախան, խումբ, ակումբ :

ՋՈՅԳՈՍՏԱՏ, — Արտաշէսի հրամայեաց երթալ 'ի Պարսս հանգերձ իւրովք զոյգասասառք (Խոր. Բ. 87) : Բառը բառ մեզ թուի լինել նոյն ընդ Յն. ζυγοστάτης, որ նշ. զուգակրչառը, հաւասարող, խորհրդական, օգնական. ζύγος — յոյգու, իսկ ըսան. Հիկ. Բ. « Բառ անյայտ. թուի « լինել Ջոյգ ոտականաց, կամ զոյգ « ոտառցեալ 'ի գործ պատերազմի, « այսինքն՝ նիզակակից հեծեալ, առ « պետ, ազատորեար, համհարզ, « համհարզ, Եւրոշ, Արտաշէսի, և « այլն (ըստ Յն. ζευγίτης, այսինքն՝ « հծուոր, ամոլք. առ Աթենացիս « էր կարգ դասու զօրականաց զկիս » ասպետաց) » :

ԹԱՆՉԻՔ, Պրս. շէնճէ, Թրք. անճէ, Յն. δυσεντερία : Թորմէ ՏԱՆՉԱՆՔ, ՏԱՆՉԻՔ, Թորմէ 'ի հակառակէն ՏԵՆՉԱՆՔ, ՏԵՆՉԱՄ, ՏԵՆՉ, և ՏՏՏԵՆՄ, ՏՏՏՄԻՄ, ՏՏՏՈՒՄ :

Բազդ. տարփալ և ապփալ և տառապել, չուայտել և տուայտել և վշտանալ, ցանկանալ և ցականել, պակշտախ և պժգալ, փխտ և տաղտալ, արբենալ և յախրանալ : Իսկ

ՏԱՊ, Պրս. Բաղ, Բէղ, Չերմութիւն, և Քրդ. Գալ, նշ. արեւ : ՏԻՍ և ԵԻ :

ՏԱՊԱՆԱՄ, Պրսկ. Բաղէրտէն : — Ջոբանն Սիրմանի անկեալ զնէր Գաղտըն (Մ. Գ. Լ. 14) : յն. πυροσουλταν : — Ո՞ զայթակզի, և ոչ ևս տապանամ : Յն. πυρομαχαι : (Իբր Տճ. Գաղտէն) :

ՏԱՊԻՄ, հիւանդանալ, փխտա-

նայ, ջերանել ակտիւ : — Տապի 'ի
ինդիրսու եւ 'ի բանս հակառակու-
թեան (Ա. Տէ՛. Զ. 4) . Յն. $\nu\sigma\tau\omega\nu$.
Յորմէ

SUՂSUՊԻՄ , — Տաղտապէին եր-
թայ գհեոի ճանապարհն (Բառք) :
Եւ

SUԳՆԱՊԻՄ , բաղղ. ջեանուլ եւ
ջերանել :

SUԳՆԱՊԱԻ , (մկ.) — Ելէք զուք
յնդրպատակ տաղնապաւ :

SUԳՆԱՊ , — Տաղնապ է ինձ յա-
մենայն կողմանց (Գառ. Գ. 22) . յն.
 $\sigma\tau\epsilon\nu\acute{\alpha} \mu\omicron\iota \pi\acute{\alpha}\nu\tau\omicron\upsilon\theta\epsilon\nu$: Իսկ

ՎՏԱՆԳ , նոյն է ընդ՝ տ ա գ ն — ոյ
2 3 5 4 1 = Վ

վանց : — Վանց է ինձ յամե-
նայն կողմանց (Բ. Թա՛. ԻԳ. 14) .
յն. $\sigma\tau\epsilon\nu\acute{\alpha} \mu\omicron\iota \pi\acute{\alpha}\nu\tau\omicron\upsilon\theta\epsilon\nu$, (երկուքին

Յունարէնր մի եւ նոյն է) : Այս խօս-
քը (Սէթէր. Բ. 24) թարգմանուած
է « Անձուկ է ինձ յամենայն կող-

մանց » : — Ես ջամբեմ ժողովրդ-
դեանց այգմիկ որոշեալ (Երե՛. Թ.
15) : — Ես ջամբեմ ժողովրդեանց

այգմիկ վտանգ : (Տես սու Զօհրա-
պայ 'ի ծանօթութեանն) :

ՎՏԱՆԳԻՄ , — Վորանքեաց զնա
բանիք . . . եւ թախանձեցոյց , եւ
պարտասեցոյց զնա մինչեւ ցմահ
(Գառ. ԺԶ. 16) . յն. $\epsilon\pi\tau\epsilon\nu\sigma\iota\omega\rho\eta\tau\epsilon\nu$:

* * *

ԻՇԽԱՆ , Արար. շէյի , (եզ.) շէ-
խան , շէլան , (յք.) , նշ. պիտ , զըլ-
խաւոր , նոյնպէս եւ Պրս. շան , շէն :
Մեր բարբ կամ Արարականին յը-
նականն է , կամ Պարսկականին վրայ
ան մասնիկ մը յաւելուած եղած է ,
որ թէ Պարսկերէն է եւ թէ Թրքե-
րէն , եւ կը պատասխանէ , մեր շէ
կամ ոչ մասնկան , զոր օրինակ
խօրանն , (ուսող) , կէլան , (վիա-
սող) , յորմէ մերս քաղան : Եւ — լան ,
(անող) , — Թան , (վաճառող) . ուս-
տի մեր բարբ կը նշ. էլիսու :

Ատի թուի լինել նաև .

ԻՇԽԵՄ :

ԱՇԽԵՆ , յատուկ անուն իզական ,
ԳՇԽՈՅ , Յն. $\beta\alpha\sigma\iota\lambda\eta\tau\epsilon\alpha$, այս բարբ
թարգմանուած է 'ի մեզ նաև ար-
կին : — Զի՛ է քեզ , Եսթեր արկին .
Ինչպէս նաև քանի մը տեղ Ս-
Գրոց մէջ թարգմանուած է՝ թա-
ղուհի : Տէլէն թարգմանուած է 'ի
մեզ նաև . Յն. $\chi\upsilon\rho\iota\alpha$:

— Յերեսաց Սարայի արկինջ ի-
մոց փախուցեալ եմ ես (ՄՆառ.) :
— Կայցէ զչխոյ ընդ աջմէ քումմէ
(Սառ. ԽԳ. 10) :

Է իբր իզականն բառիս իշխան ,
ք իզականացուցիչ զիր մ'է , եւ
վերջին վանկդ ոյ է զարձեալ իզա-
կանացուցիչ ձայն մը , որ նախ-
նական ձեն է ունի մասնիկին , զոր
կը տեսնենք շարձէ , (օղուհի) բառին
վրայ : (Տես զբառը) :

Ք իզականացուցիչ զիր մ'է , Ա-
րարական կամ Երբայական .

Արար. Խառը՛ ծառայ , Խառը՛ շէլ
աղախին . Ելէ՛ թաղաւոր , Ելէ՛ քեդ
զչխոյ , Ելէ՛լլ գայ , Ելէ՛լլ զուս-
տակ գայ , Ելէ՛ կղբայր , Ելէ՛ քայր ,
Ելէ՛ աներ , Ելէ՛լլ զօրանչ , Ելէ՛
այր , Ելէ՛րէր կին , Ելէ՛ արք , Ելէ՛
արք կով , Ելէ՛ արթ , զուարակ ,
Ելէ՛ քերինջ , Ելէ՛լլ շուն , Ելէ՛լլ ք
քած , մատակ շուն , Ելէ՛ր կատու ,
Ելէ՛րէր մատակ կատու , Ելէ՛ ք մի
միակ (ար.) , Ելէ՛ քեդ (իզ.) , Ելէ՛
ուսար , Ելէ՛ ք զուսար , Ելէ՛ կզն ,
Ելէ՛ ք կով , Խալ , մօրեղբայր , Խա-
լէք , մօրաքայր , Խալ ճօրեղբայր ,
Խալէք ճօրաքայր , Ելէ՛ ճ ամուսին
(ար.) Ելէ՛ ճ ամուսին (իզ.) , Ելէ՛
դէր մեծ (ար.) , Ելէ՛ քեդ (իզ.) :

Երբ. Ելէ՛ ուսար , Ելէ՛ ոչ զուսար
. . . Ելէ՛ կղբայր , Ելէ՛ ք քայր :

Յորմէ (զչխոյ) (իզ.)

ԲԳԻՇԽ , ԲԳԻՇԽԱՆ , ԲԳԻՇԽ , իբր ա-
րականն զչխոյ :

Յորմէ (իշխան) 'ի հակառակէն

ԽԱՇՆ, ԽԱՇՆԱԿԱՐՄԱՆ, ԽԱՇՆԱ-
 ԲԱՏ, — Ահա երկիրս եգիպտացւոց
 առաջի քո է, 'ի բարւոք երկրի ընա-
 կեցո՛ զչայր քո եւ զեղբարս քո,
 ընակեացն յերկրին Գեսեմ՝, ապա
 թէ գիտես թէ իցեն 'ի նոսա արք
 զօրաւորք, կացո՛ զնոսա իշխանս 'ի
 վերայ իմոց խաչանց (ՄՆԳ, ԽԷ.
 6) : Յար եւ նման Երրոյտիանին,
 իսկ բաղդ. նախարար եւ նախիր,
 նախարդարման, նախարարս, հա-
 բուսա եւ արուեստ(աւոր), սինդղի-
 ատս եւ սինդոր : (Բացատրութեան
 համար զրուած բառեր) :

Յունական տարրեր օրինակներ
 կան . — Բնակեացն յերկրին Գե-
 րեմ, ապա թէ գիտես թէ իցեն 'ի նոսա
 արք զօրաւորք, կացո ըզ-
 նոսա իշխանս իմոց խաչանց : (Տպ.
 ԼԷԻ-Է) : — Ահա երկիրս եգիպտաց-
 ւոց առաջի քո է, 'ի բարւոք երկ-
 րի ընակեցո՛ զչայր քո եւ զեղբարս
 քո : (Տպ. ԼՆԳՆ) :

— Բնակեացն յերկրին 'ի Գեսեմ՝,
 ապա թէ գիտես թէ իցեն 'ի նոսա
 արք զօրաւորք, կացո՛ զնոսա իշ-
 խանս 'ի վերայ իմոց խաչանց (ՄՆԳ,
 ԽԷ. 6) : Այս հատուածը որ Հայե-
 մէջնին մէջ կը կարդանք, Յունական
 օրինակներուն սմանց մէջ չկայ :

Այսպէս եւ

ՈՒՍՏՐ (*), կազմեալ 'ի բառէս

(*) « Գերմանացի հայագէտ մը որ տարօրի-
 նակ կարծեաց սիրող է ընդհանրապէս, համա-
 րած է թէ սուտ ազաւարունն է գոտար բա-
 ռին, 'ի նախածայն տառին տեկմամբ : Թող
 ստուով որ հեղինակն այդ իւր զիւտով պարծի-
 մենք կ'ըսենք որ սուտ է գոտար բառերուն
 նշանակութիւնները միշտ խիստ ու ճիշդ զու-
 նագումութեամբ զործածուած են . եւ թէ նա-
 խաւանայն ատամնակների այսպիսի անկում մը
 տեսնուած չէ երբէք հայական լեզուիս մէջ,
 ուստի եւ այն կարծիքն ընդունելի չէ ամենին,
 ընդհակառակն յանգուցն տեղափոխութիւն-
 ներն որ յստիս կը նշմարելն մեր լեզուին
 մէջ, աւելի համարձակութիւն կուտան մեզի

ԳՈՒՍՏՐ, եւ սա 'ի Պարսկականէս՝
 ԳԻ-ԷԷԷ, նոյն է եւ Յն. Յայգէր :

ըսելու որ սուտ = սուտ (= sutar) կրնայ
 նոյն արմատէն բուսած ըլլալ որք : . . . Իսկ
 մակդրին տարբերութիւնը մեզի զէմ փաստ մը
 չէ, որովհետեւ tar բանն է . երկրորձական
 զօրութիւն ունի, ուստի եւ su — tar մնա-
 ւանդ կրնայ ձեռք նշանակել : Եւ պատշաճա-
 զոյն է ենթադրել թէ մեր առաջին նախնիք
 իրենց մանչ ու աղջիկ զուկրները մի եւ նոյն
 tar մակդրով շինած ըլլան : Իսկ եթէ մեզի
 հարցուի թէ ինչպէս կրնան հայր նոյն բառը
 sutar ձեռով պահած ըլլալ, մինչդեռ միւս
 զուտորներն (ինչպէս Հնդ. սուտ, Հնդ.
 հուտ, գոմ. sunus կայլն) sunu ձեռն ու-
 նին առ հասարակ, այս, կը զժուարիքը հա-
 մոզիչ պատասխան մը տայու, սակայն չենք
 վարմանի ըսելու թէ այսպիսի անհաստատուն
 նախնականութիւնք զերագոնց պարզեւ մըն
 են, զոր բարեղէպ պատահորք կարող են նոյն
 իսկ ամենանոր լեզուի մը շնորհել, Յող թէ
 հայական մնաւանդ լեզուիս, որուն հինօրեայ
 ձերութեան նշանները գիտելու շատ առիթ
 պիտի ունենանք : Վերջապէս սուտ — տր
 տեղափոխութիւնն այն տանն կատարուած էր
 հարկաւ՝ երբ դեռ տօրութիւն չուէր Հայ
 լեզուն հին ատամնական շշօղը (s) շի փո-
 խելու, ուրեմն սա Ս ձայնին ուսումը հոնդի-
 պոմ է հայագարմ նախազեղին սկզբնազոյն
 ժամանակները : Նախալեզուն անշուշտ թէ
 sutar եւ թէ sunu բառերն հուսատարագոր նշա-
 նակութեամբ կը զործածէր, որոնցմէ առաջինը
 միայն Հայուն մեծագոնն ժառանգութիւն մնա-
 ցած է, իսկ միւսներն երկրորդն առած տու-
 րած են մէկտեղ :

« Այս մեր կարծիքն եթէ ժամանակու տեւելի
 եւ հաստատուի, պիտի ուրիշ ճշմարտութիւն-
 ներ ալ երեւան հանէ, որոնք հայածին ձե-
 բուների լեզուիս տունններն զարգացած ըլլալուն
 հաւանակութեան հզօրեղանքն պիտի նպաս-
 տեն : Վերջապէս գիտելի է որ Լատինական
 լեզուն մեր խնդրական բառն ամենն ինչունի,
 իսկ Յոյնք ուրիշ մակդրով (ya) նոյն su (մնա-
 նել) արմատէն շինած են իրենց սիճ : (= su
 — ya — s) սուտ բառը :

« Արդ ինչ մեկնութիւն որ կրնայ Յունական
 սիճ ին պրուիլ, որ սու մակդրով ամտեցած
 չէ, նոյն մեկնութիւնք ընտու չի կրնար զպց-
 ուիլ մեր սուտ բառին, զոր ոչ ya, ոչ un :

Իսկ

ԳՈՒԽՏ, (Ի քարգութեան), — Ար-
տազուխտ, — Սանզուխտ : Պրս .
ԳՈՒԽՏ, ԳՈՒԽՏ, նոյն է ընդ ԳՈՒԽ-
ԸԷՐ (Գուտար) :

այլ չար գիտողացն մասնելով՝ անտարակոյս
խորագոյն նուսնան կնիքը վրան կոխելով յա-
ռուս բերած է նախանոյն . . . նոյն քր (=տար)
մակերով նուստարագէտ իր սիրելի ԳՈՒԽՏ
(=տուտր) և ԳՈՒԽՏ զուկրներուն նայարոշմ
անունները կնիքելով :

(Է. Սեր. Տէրվիշ. Հնդեւր. Նոխարեզու,
էջ 160 — 161 Ի նրանսն)

Մեզ կը թուի թէ այն նայագէտ — Ի ճարկէ
զրագէտ — գերմանացին պիտի գիտնար նաև
Սէ բառ մը ուրիշ բառի տարուարումը այն տ-
անն կրնայ սեպուիլ, երբոր նշանակումնան
զիւն փոխառութիւն մը չկրէ, այսինքն մի և
նոյն բառը նշանակէ, զոր օրինակ, երբոր
Ցուրբը ԷՐԷՅԷ անունը տայ այն բաղարին ո-
րուն բուն անունը Հերակլիտ է, և Յունին է՛՛՛
ΞΥ ΧΩ (Ի կով) ԷՐԷՅԷՅ շինէ, կամ
ΞΠΠΩΡΩΜΟΣ ին ԳՈՒԽՏ բառէ, ստոնք ար-
զարտ տարուարումներ են, զորս ռամիկը կա-
խարէ ընել, իսկ ստոր նակառայ երբոր բառ
մը ուրիշ բառէ մը ծագի, արմատին արդէն
ուսնեցած նշանակումնան է՛՛՛ ոչ բոլորովին օտար,
այլ տարբեր բան մը նշանակելով . և առաջ-
նոյն վրայ՝ նոր երանդ մը աւելցրնելով, այն
տանն մէկը միւսին տարուարումը չըսիր, այլ
պարզապէս անկէց բղխած . և անա այս կար-
գէն են մեր ԳՈՒԽՏ ԳՈՒԽՏ բառերը : Ուստի
այն նայագէտ գերմանացոյն արձակած վճի-
ռը, — ՍԵԷ երբէք արձակած է, ԸԷ ԳՈՒԽՏ
ԲՈՒՇ ԳՈՒԽՏ ԲՈՒՇ ԳՈՒԽՏ ԳՈՒԽՏ է, արա-
մտական չէ, ուստի սխալ է . կրնար ընել
պարզապէս, Սերես և վայելչապէս ՍԷ ԳՈՒԽՏ
ԳՈՒԽՏ բառէն կը ծագի :

Այս ալ կը յուշուրնք ըսել, Սէ այդ նայա-
գէտ գերմանացոյն անունը մեզի ծոնոսն չէ
ՍԷ պէտ, և ոչ անոր գրուածսը վրայ տեղե-
կութիւն ունինք, սակայն կրնանք այժմէն
նուստար ըլլալ Սէ գերմանացին ըսած է ԳՈՒԽՏ
ժնուհին է ԳՈՒԽՏ բառին, և ոչ Սէ մէկը միւ-
սին տարուարումը, ինչպէս որ կարծեցընել
կուզէ ճնդերտարական նախարեզուին նայրը :
(ԵՐԷՅԷ. ՀԷՅԷՅԷ)

ՇԱՂԱԽԵՄ, — Շաղախեցաւ եր-
կիր յարենէ նոցա, և պղծեցաւ Ի
զործոց նոցա (Սաւ. Ճն. 39) :

Յորմէ
ՇԱՂԱԽ, — Եղև նոցա աղիւսն
Ի տեղի քարի, և կուպր Ի տեղի
չաղախոյ (Երմ. ԺԱ. 3) :

Յն. աղիւսն փոխանակ քարի, և
կուպր փոխանակ չաղախոյ, կամ,
աղիւսն Ի քար, և կուպր Ի շա-
ղախ : Մերը աշխարհաբարին պէս
է, կամ Թրք. աղիւսը քարի տեղ,
կուպրը չաղախի տեղ, ԸՇԷԷԷԷԷ
ԸՇՇԷԷԷԷ, ԸՇՇՇՇ ԷԷԷԷԷԷ ԳԷՇԷԷԷԷ :

Շաղիղ և չաղախիմ, և Ի Թրք.
մերձաւոր են ձայնիւ, ԸՇԷ և ԳՈՒԽՏ :

ՇԱՂԱԽ, Պրս. ԸՇԷ նոյն նշ. Թրք.
ԸՇԷ, Վերջին վանկը ԷՇ, կրելի և
Ի բառագ առասպել, կրկիղ, պաս-
տառակալ :

— Եթէ բացցէ որ հոր . . . և ոչ
խիանիցէ գնա, և անկանիցի անդ
արջառ կամ է՛, տէր հորոյն տու-
ժեսցի արձախի և տացէ տեսան
նորա և չաղիղն՝ նորա լիցի (ԵՂ-
ԻԱ. 34) :

ՇԱՂԱԽԵՄ

ԱՓՍՈՍ, Պրս. ԷՇՇՇՇ, նոյն նշ.

ԹԻԻՄ, բոյս ինչ, Յն. ԵՅՅՅ, նոյն
նշանակութեամբ :

ԱՊԽՏԵՄ

ԱՊՈՒԽՏ, — Ապխտեցին իւրեանց
ապուխտս ապուխտս (ԹՈՒ. ԺԱ. 32),
յն. ՎՃՃ, չորցընել, Յն. ՎՄՄՄՄ,
չորցընելիք բան մը, կամ չորցընել-
ու տեղի : Մեր բառը կը թուի թէ
Պրս. է . ԳԷԷԷԷԷԷ՛՛՛ նշ. կախել, և
ԳԷԷԷԷԷԷ՛՛՛ նշ. կեռ երկաթի մասխա-
ճառաց, և ամենայն կեղածայր,
զորմէ կախի ինչ :

ՉՈՒՐ, զիք ջրոց առ Հնդիկս՝ ա- նուանեալ չուր :

Zour (չուր), նուիրական ջրոց ամենէն զօրաւորը մազգեղեան պաշ- տամանց, որ կը դործածուէր էշէշէի դոհագործութեան մէջ, եւ այս ջրով կը մկրտէին ազալքը եւ նորագարձ- ները, որով սրբոց բնակարանը բն- դուռուելու շնորհքը կը ստանային : (Բառագիրք Գիցարան. Գերմանա- կան թարգմ. ապ. ՚ի Փարիզ 1846) :

Պրս. շուր՝ նշ. լուացուսն, չուշ նշ. զեա, եւ ճիւր՝ նշ. թամբ : (Տես եւ կոհակ, թամբ եւ թու. մր) : Թրք. շու, չեղաթ. շու, նշ. զեա, շուր : Յորմէ ՚ի մեզ աշխ.

ՅԱՅՏԵԼ, իբր՝ լուանալ փոքր մի : Եւ

ՅԱՅԵՄ, — Յայտեցաւ յարեմէ : Յորմէ (Չուր) ՚ի հակառակէն

ՉՈՐ, բազդ. զեա եւ զեաթին, կա- զամախ եւ կմախք, զաւառ եւ կա- լառ : նահանգ եւ նանգ, մկրտել եւ մակարդել : Եւ

ՉՈՐՔ, (սեւ.) չորից : Որպէս եւ ՚ի Պրս. ձայնէս շուր, որ նշ. չորք, ձագի մերս

ՉՈՐ, Պրս. ձայնդ՝ շուր (նշանակիչ չորից), նմանաձայն է մերումս չա- րի, եւ մերս չոր, (որ նոյն է բնդ չար), նմանաձայն է թուական ա- նուանս՝ չորք : Ըստ նմանաձայնու- թեան, ՏՃ. րէտրք եւ րէրք (չորք եւ չարիք) եւ ինչպէս որ քուրէ եւ քերէ մէկ արմատէ կը ծաղին, նոյն- պէս եւ շուր եւ շուր : Եւ ինչ որ իր բնական կամ առողջ վիճակին մէջ չէ, կ'ըսուի շուր. — ծառ չար, — պտուղ չար, — ակն չար :

Յորմէ

ՉՈՐՉՈՐԵՄ, իբր թարգմ. Յուն. χακου/εία, արմատ՝ χακός, (չար) :

Իսկ (Յու. Ե. 17). «Եղիա մարդ էր էբէր- շէշ շուրաբէի » . յն. ὁμο- ιοπαθής ἦν : Այս Յունական ձայնը լաւ եւս թարգմանուած է (Գործ.

ԺԴ. 14). « Չեզ նման կարեօք մար- զիկ եմք » . յն. ὁμοιοπαθής ἦν : Տես եւ քառ եւ քար :

ՉՐԻՐ քառէն ունինք՝

ՉՈՐԵՔ, ՚ի բարդութեան : — Չո- րեքօրեայ, չորեքշաբաթ, չորեք- կին, չորեքտասան : որպէս եւ ՚ի շուրէ :

ՉՈՐԻՔ :

ՉԵՐ, Յն. εἶρος, ἔριον, նշ. ասր :

— Նա չուր հեր ունէր (Մորէն.) : Յն. ἡλιόκορας, նշ. որոյ հերք լու- սափայլք են իբրեւ զարեւ, որոյ ա- րեգակափայլք են հերք, կամ բոս Յունական ձայնին՝ արեք-նանէր : — Կենդանի է աէր եթէ անկցի ՚ի հերոյ սրգոյ քո մազ մի ՚ի գեան (Բ. Թ. ԺԴ. 11) : Այլ է

ՉԵՈ, Յն. ἔρις, նոյն նշ. — Ուր հեռ եւ նախանձ, անդ եւ անկար- զութիւն :

ՏԱՌԵՆ, չոր ձուկ. Յն. τάρεις, նոյն նշանակութեամբ : Յորմէ

ՏՐԵՆ, կոշիկ, կազմեալ ՚ի չորա- ցեալ մորթոյ կենդանեաց :

Յարոյ ՚ի հակառակէն

ՏԱՌԵՆ, ազդ ինչ ծովային թրոշ- նոց, ՏՃ. դուրշին : Բազդ. փոկ (ՏՃ. քուրշ) եւ փոկ (որթ ծովային), նա- հանգ եւ նհանգ :

ԺԱՆԴ, ԺԱՆԿ, ՏՃ. քու, Պրս. քէնկ, նոյն նշանակութեամբ : —

Կաթնայ լի ժանդով, եւ ժանդն ՚ի նմանէ ոչ պարզեցաւ (Ե. Ի. 6) : Ուրիշ է նոյնաձայն

ԺԱՆԴ, — Ետ ժանդոյ զպտուղս նոցա, եւ զվաստակս նոցա մարա- խոյ (Մաշ. ՀԵ. 46) : Պրակ. քէնկէ, (հիւանդութիւն ինչ ցորենոյ), Յն. ἐρυσίθη :

ՕՇԻՆ, (Աւշին), իբր Լատինացեալն անուանս եւղենիոս կամ եւգինէոս, Յն. εὐγένεια:

Հեթո՞ւ՞Բ, նոյնպէս Լատին Otho, (սեռ.) Othonis, անուն կայսեր Հռովմայ: Եւ

ԼԵՈՒՆ, Լատ. Leo, (սեռ.) Leonis, անուն ծանօթ յոյժ առ արեւմտեայս, (— է — շ):

ՊԻՏԱԿ (դՅ.), Պրոս. դէբէտ, նշ. դիր, նամակ, զպրութիւն, Յն. πικτικιον:

— Գրեա՛ զայն ՚ի պիտակս յայս (Վր+ Հրք): — Դեռ եւս երեւէր արմատ գրոյն ՚ի վերայ պիտակին, որպէս թէ կփեայ մեղանաւ էր գրեալ (Անթ): Յորմէ ՚ի հակառակէն

ՊԻՏԱԿ (ած.), նման, ոչ իսկ, անհարազատ, օտար, անբուն: Բաղդորէն եւ օրինակ, կտակ եւ քատակ եւ կատակ, աւետարան եւ զաւեշտարար: — Զբուն Աստուածն թողին, եւ ՚ի պիտակն զառածան (Սէբէր.):

ՊԻՏԱԿԱՐԱՐ, — Ասի իսկպէս, ասի եւ պիտակարար (Փէլ):

ՊԻՏԱԿԱՆԱՄ, — Զի պատիւքն մի՛ պիտակացին (Փէլ):

ՊԻՏԱԿԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, — Ի մերում միջի թէպէտ եւ կոչեցին տեարք, պիտականունութեամբ կոչին, իսկ Աստուծոյ՛ բնութեամբ է տէրն անուն (Ուլ. Եռայ):

ՊԻՏԱԿՈՒԹԻՒՆ, — Չարացն չափ՛ պիտակութիւն է սուտանուն (Փէլ): — Ոչ թէ պիտակութեամբ ունիցի զհօրն զօրութիւն, այլ բնութեամբ հանգոյն նմին (Սէբէր. Ա.):

ԱԻԻՒՆ, Յն. εἶς, ձայն, երգ (բաքտական), աղաղակ ՚ի պատիւ Բաքտի, յուղումն ազդեալ ՚ի Բաքտէ:

ՓՈՒԵՒՆԻ, Լատ. polenta, նոյն նշ. — Խառնեաց նմա փոթինդ, եւ եկեր (Հ—Ք. Բ. 14—15):

* *

ՈԳԵՄ, Յն. αυξω, (տեղ, խօսեղ, կարծեղ):

* *

ՄԱՏՈՒՌՆ, (սեռ.), մատրան,

(մ ա տր ա ն)

1 2 4 5 6 3

Ճագի ՚ի Յն. μαζορα, որ նշ. բակ ոչխարաց, փարախ, ժողով. այսպէս եւ փարախ, ասի, « փարախ Հրէից », ասի եւ « ժողովուրդ Հրէից », Յն. συμαρωγί, որ նոյն է ասել՝ եկեղեցի: — Ոչ թէ ՚ի Հրէական փարախն ընթանան ազգք բազումք, այլ յեկեղեցի (Սէբէր. Գ.): Յորմէ

ԱՇԽԱՐՀԱՄԱՏՈՒՐՆ, որ նոյն է ասել

ԱՇԽԱՐՀԱՆՈՒՄԲ, ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ, ԱՄԵՆԱՆՈՒՄԲ, ԱՄԵՆԱԺՈՂՈՎ, Յն. πανηγυρισός, եւ կ'ըսուի, — տօն, — տաճար:

— Աշխարհախումբ ժողովարան շինեցին զսուրբն կաթողիկէ, զոր եւ աշխարհամատուան անուանեցին, այսինքն՝ համընդունակ հաւատացելոց (Տէնկ.):

— Նախկին տեառնազրութիւն Հայաստանեայց եկեղեցւոյ եղեւ Աշտիշատուն եւ Մատրալանից՝ որ ՚ի Տարոն, զի առաջին շինութիւն եկեղեցւոյ եւ առաջին մատուան եղեւ այս եկեղեցի եւ մատրալանքն, որպէս ունիս տեսանել ՚ի ստորագրութեան: Վասն որոյ եւ շարականն աշխարհամատրան կիրակէին է տեսանազրութիւնն երգեալ վասն նաւակատեաց շինութեան այսր եկեղեցւոյն Աշտիշատու եւ մատրանն, որ է առաջին մատուան ընդ համօրէն Հայոց եւ իբր զուխ (Եղանկ Բէնդ. 1819 ամին):

Սակայն 'ի բանից Արքայն կիւրղի (Կ. 2. Ը. 2. Ժ. 7.). — Ընդէ՞ր ոչ բառ այլոց եկեղեցեաց եւ այս Գողգոթայ, տեղիս Յարութեան՝ եկեղեցի կոչեցաւ, այլ տուն վկայութեան՝: Թուեցաւ Ն. Հի. Բ. թ. Թէ մատուան ծագիցի 'ի Յն. μαρτύριον, (վկայարան, տաճար փոքրիկ 'ի յիշատակ մարտիրոսաց). սակայն բան Արքայն կիւրղի ոչ զարբոց մարտիրոսաց է, այլ 'ի հաստատութիւն բանիցն ածէ զբան մարգարէին, որ ասէ. «Վասն այնորիկ համբեր ինձ տէր յաւուր Յարութեան իմոյ 'ի վկայութիւն». ուստի յառաջ ածեալ զբանն, ասէ. «Տեսանե՞ս, եւ զտեղին յառաջագոյն ասէ զՅարութեան, եթէ 'ի վկայութիւն կարգալոց էր. ապա թէ ոչ՝ ընդէ՞ր ոչ բառ այլոց եկեղեցեաց՝ տեղիս յարութեան եկեղեցի կոչեցաւ. այլ տուն վկայութեան, նա ուրեմն վասն մարգարէին որ ասաց, «Յաւուր վկայութեան իմոյ»:

ՓԱՐԱՆԱՊԵՏ, կը թարգմանուի 'ի մեզ Յունական ἀργυραυρίτης, արքայ, առաջնորդ վանաց:

•

ԱՊԱՐԱՆՔ, բառ Պարսիկ, եւէրէ, որ նշ. ասեան դատաւորի, տուն դատաւորի, ասեան դատաստանի, ՏՃ. հանդէս: — Եւ ածեն զՅիսուս 'ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին (Յ. 12. Ժ. 28). ἀγοραῖον οὖν τὸν ἱεροῦν ἀπὸ τοῦ Καίσαρα εἰς τὸ πραιτώριον, իրր 'է պրեթորիան, որ է բառ Լատին praetorium, (որպէս տեսանի, 'ի բանից չիք՝ ոչ դատաւոր եւ ոչ վանք): — Եւ մուտ միսանգամ յապարանս Պրիզատոս (Ա. 17. 33.). յն. πραιτώριον: — Եւ մուտ զարձեալ անդրէն յապարանս (Յ. 12. Ժ. 9). յն. πραιτώριον: — Իսկ զինուորքն առին զՅիսուս յապարանս (Մ. 17. Ի. 27). յն. πραιτώριον: —

Հրամայեաց յապարանսն Հերովդի պահել զնա (Գրք. Ի. 9. 35). πραιτώριον:

Արդ մեր բառը որ տիրապէս կը նշ. էլ յանուրեւն տրեւն, կամ տրեւն քարտորանի, կը նշ. լայնարար նաւ եւ՝ որան, պատասխանելով Յուն. բառիս οἶκος, οἰκία, եւ հրեղորակ: (Տես Գրք. Գ. 34. Թ. 11 եւ 17. Ժ. 17, ԺԱ. 11, ԺԷ. 5, ԺԸ. 7, ԻԱ. 8): Այս Լատին կամ Յոյն բառը πραιτώριον կը տեսնենք թարգմանեալ 'ի մեզ նաեւ:

ՀՐԱՊԱՐԱԿ, — Եւ զինուորքն տարան զնա 'ի ներքս 'ի գաւիթն ուր հրապարակն էր (Մ. 17. Ժ. 16). յն. πραιτώριον: — Մինչեւ կապանաց իմոց յայտնի զինել 'ի Քրիստոս յամենայն հրապարակիս (Փէլ. Ա. 13). յն. πραιτώριον:

Սակայն՝ ինչպէս որ յայտնի է, աւելի սովորական եղած է հրապարակ բառը զորձածել նաեւ հետեւեալ նշանակութեամբ, տունէ զուրս՝ ո՛ր եւ եւ իցէ տեղ, որ մասնաւորի չվերաբերիր, այլ հասարակաց է, կամ քաղաքին: Կը թուի թէ այս բառն ալ իրական պէս Պարսիկ է, եւ կ'ըսուի՝ ֆէրէւրէ, որ կը նշ. չքեղ, փառաւոր տուն կամ ապարանք, իրր Պրս. եւ ՏՃ. +եօր:

(Ք է ր վ ա ր է)
(հ ր ա պ ա ր ա կ)
2 1

Այսպէն Յն. ἀγορα, որ նշ. հրեղորակ, կը նշ. նաեւ տրեւն քարտորանի: Հրապարակ, նաեւ:

ԱՊԱՐԱՆ, կը թուին լինել իրր՝ աղտեղի, անմաքուր, անսուրբ: — Ի կին ապարան մի՛ մտանիցէ: — Ի հրապարակէ մտեալ ոչ ուտեն եթէ ոչ նախ մկրտիցին (Մ. 17.):

ՓՈՒՌՆ, (յետիմ) ՏՃ. ֆորն, Լատ. fornax:

ԹՈՌՆ, ԹՐՔ. Թεσσαλον, նոյն նշ.

ՄԵՏԱՂ, Յն. μεταλλον նոյն նշ. եւ ըստ մեզ նկատի իրր պինդ, խիստ, ամուր:

Յորմէ 'ի հակառակէն

ՄԱՏԱՂ, -- Որթ մատաղ որ բերէ գեղջիւրս եւ զիճղակս (Մառշ.), Բաղդ. եղջիւր եւ եղախւր, ճարմանդ եւ մարմանդ: Իսկ (Եւնէէ), «Իշալպարաց Ինչեւըց զարու յաւանակս 'ի մատաղութեան կարելոյ» Արդեօք «ներքինացելոց»: Սակայն ասով հանդերձ խօսքին մթու թիւնը չվերնար, չլուսաւորուիր:

ՆԵՂ, ՆԵՂՈՒԹԻԻՆ, թուի ծագեալ յանուանէս՝ Նեղոս (գեա յեղիպատս), եւ քէր՝ հակադրեալ ծռւն է նեղ, մինչդեռ «լուսն է ծռւ» (Յոբ. ԺԱ, 9):

ՆԵՂԵՄ, — Ազդարակ որդեաց Իւրայելի հասեալ է աս իս եւ տեսի ես շէշւոթէնն զոր նեղն զնոսա Եղիպտացիքն (Եւ. Գ. 9):

ՆԵՂՈՒՅ, Յն. στενό: Յորմէ ՆԵՆ, ՆԵՆԻՄ, — Նեխեցի գետոյ ... եւ նեխեցաւ գետն, եւ ոչ կարէին Եղիպտացիքն ըմպել ջուր 'ի գետոյ անտի (Եւ. Է. 18—21): Բաղդ. Եփրատ, Յորդանան:

ՎԱՐՇԱՄԱԿ, Պրս. ۱۷۰۰, նշան. ծածկոյթ գլխոյ, եւ վերէն՝ լաթի կտոր: — Վարշամակն որ էր 'ի գրուխ նորս ոչ ընդ այլ կտաւան կայր (Յոբ. Ի. 7): յն. σουδάριον (սուգար):

ՔԱՂԹՆԱՏ, Պրս. ۱۷۱۰, նոյն նշանակութեամբ, եւ բարդեալ ըստ օրին. ۱۷۱۰, ۱۷۱۰, ۱۷۱۰: — Զօրէն քաղթնատաց թոթով բարբառք զոցս (Փէլ.):

ՔԱՂԹՆԱՏՈՒԹԻՆ, — Որ աս քաղթնատութեան թոթովէին, սակայ կըրթութիւն զկազ լիցու նոցա էած յուզդութիւն (Ուն. Մարթ.):

ՄԱԽԱՆՔ, ՄԱԽԱՄ, Յն. μεγαρι, նախանձել, չարակնել, մախալ, ծագեալ 'ի բառէս μεγαρα, որ է անուն միւսին 'ի ժանդիցն գծսոց:

ԵՐԻՎԱՐ, գրի եւ՝ երիւար, Պրս. ۱۷۱۰, նշ. երազնիթաց ձի:

ԳՐԱՍ, Յն. ۱۷۱۰, (գրասա) 35214 նշանակէ պարկ, քուրձ, բնն զբրաստու:

ԹԵՋԱՆ, Յն. ۱۷۱۰, նոյն նշանակութեամբ, Իսկ ԱՌԷ, Պրս. ۱۷۱۰, նոյն նշ.:

ԼԱՊՏԵՐ, Յն. ۱۷۱۰:

ՊԱՐԱԿԱՆՈՆ, իրր թարգմանութիւն Յն. ۱۷۱۰, — Հայեցեալ յանկութիւն տրոյն՝ պարականուն գիրն վարկանէր (Սոբ. Գ.):

ԱՐՈՐ, Յն. ۱۷۱۰, նոյն նշ.:

ԱՐՈՐԵՄ, Յն. ۱۷۱۰:

ԱՐՈՐԱԳԻՐ, Յն. ۱۷۱۰:

ԱՐՈՐԱԳԻՐ ԱՌԵՄ, Յն. ۱۷۱۰: Իսկ

ԱՐՍ, Յն. ۱۷۱۰, նոյն նշանակութեամբ: — Եթէ ոչ արօրագիր արարեալ էր ձեր իմով երնջաւն, ոչ էր գտեալ ձեր զասրիկան իմ (Փէլ. Մառշ.): Այս խօսքը Իւրաքանչէր զրքին մէջ թարգմանուած է այսպէս. «Եթէ ոչ ճշնակ էր (ձեր)

զերինն իմ, ոչ զտանէիք զառապելն իմ (ԺԴ. 18) : Համաձայն Յունական ուրիշ օրինակի մը :

ՊԱՐՍՎԱԿԱՆ ՀԱՆԻ (*), Յն. μηδία, ὄρνις, նշ. սիրամարգ, բայց թարգմանի՝ հարկան հառ :

ԱՅԾԵԱՄՆ, Յն. ἄρχαί (իր.), իբր այժ է՞ն, հանգոյն այժի, որպէս եւ՝

ՋԱՅԱՄՆ, իբր՝ ջայ է՞ն, եւ ջայ թուի լինել թրք. ջայաթ, (անուն թոյնայ) : Բաղդ. եզեամն, սկիզբն քսամնիմ, Իսկ

ԱՅԾԵԱՄՆԻԿ, իբր փաքրիկ կամ սիրուն այժեամն :

Յատուկ անուն կնոջ, եւ թարգմանութիւն Ատրնակսինն :

— Եւ 'ի Յոպպէ էր կին ոմն աշակերտեալ՝ անուն Տարթա, որ թարգմանեալ կոչի Այժեմնիկ (Գործ. Թ. 36). յն. ἄρχαί; (այժեամն) :

ԿՏԱԿ, ԿՏԱԿԱՐԱՆ, Լտ. codex (+տէտ), գիրք, մատեան օրինաց, հաւաքածոյ օրինաց, տախտակ օրինաց :

Հոսովայեցիք մօմը հայեցընելով՝ տախտակներու վրայ կը թափէին, եւ ետքը երբոր մօմը պողէր, անոնց վրայ օրէնքները կը գրէին կամ կը քանդակէին :

— Յորում կայր ստիորն ոսկի եւ տախտակը կտակարանայն : (Եբր. Թ. 5). Յն. αἱ τῆς διαθήκης πλάκες : — Չկտակարանս իւր ուսուցանէ նոցա (Սաղ. 1) :

Այս Լատին բառն է որ ընդունուած է նաեւ ՏՃ.ի մէջ +ի-ի-ի-ի, որ նշ. գիրք, մատեան, արձանագրութիւն մեծ, նշ. նաեւ կոճղ ծառայ :

(*) Ն. Հյկ. Թո. երկրայուծեամբ ունի, ք զան է նոցիանու, եզիպոտեան, եւ կամ սիրամարգ ք :

այ, որպէս նաեւ Լատինն կրկնանշանակ է, քանզի նշ. մատեան օրինաց եւ կոճղ ծառայ :

Յորմէ 'ի հակառակէն՝ ԿՏԱԿ, ԿՏԱԿՈՒԹԻՒՆ, — Աւերացին բազմնք կտակութեան (Ամբ. Է. 9) : Եւ

ԲՏԱԿ, բաղդ. Աւետարան, հաւատարի եւ զաւելչարար, պիտակ (զյ) եւ պիտակ (ած.), օրէնք եւ օրինակ :

ԼՕԴԻԿ, Յն. λῆθος, λήθειον. — Եհատ Դաւիթ զտառն լողկին Սաւուղայ զազա... եհատ զտառն լողկի նորա... ահա տառն լողկի քս 'ի ձեռին իմում (Ա. Թ. 4. ԻԴ. 6—11) :

ՊԱՏԵՎԱՄ, Պրս. պէճէճ, բէլէլէճ, բէլէլէճ, նոյն նշանակութեամբ :

ԳԵՐԻ, Յն. κάρ, նշ. կարիացի, գերի : Յն. κариό, նշ. կարիացի, վատ, արհամարհ որպէս կարիացի, (առացեալ զգերաց), κариώ, նշ. լինել որպէս կարիացի, այսինքն լինել խոտան եւ արհամարհ. ուստի առ Յոյնս, — եւ այս յամենայն դարս — կարիացի եւ գերի հօմանիչք են : Յորմէ

ԳԱՐԻ, Յն. κόλι, տեսակ մը հաց է, սեւ եւ անխորժ, եւ դժուարաւ ծաքելի, եւ այս էր սահմանեալ գերեաց արուելիք հաց (առ Յոյնս) : Գորէ եւ քէրէ բառից կազմութիւնը՝ խոտարնակ ձեւով է, բաղդ. մեռանիմ եւ մոռանամ, աղբիւր եւ աղբիւս, մերկանամ եւ մկրանմ : Յորմէ

ԳԱՐԵՂԷՆ, — Տանկացան էբբէ-գբէն նկանակէ աստուածոց օտարաց անուանց (Դառ. Ե. 8) : Այժմու ըն-

կապեալ օրինակն Յունաց որպէս եւ
նորայեցին փոխանակ չորից բարեցո
ունի սուկ՝ ընդհանր, սակայն զոն
Յունական ձեռագիրք որք ընթեա-
նուն՝ հանդերձ յաւելուածոյս՝ իբե-
տισαν ως άρτον χρισθινον, համաձայն
Հայկական թարգմանութեանս :

ԵՅԻՆԻ, բառ. Յն. անիթ, զոր մարթ
է ընթեանուլ եւ

ԱՅԻՆԻ (*), — Պատերազմողին
պարս է փորկպարազի ինչ զլիտոյ
դադար ունել, զի իբրեւ՝ յայթիս եւ
ի թոհչս կայցէ (Ուկ. Մարտ.): —
Յայթիսս եւ յակճիսս կալ ընկճեալ
(Վեցեր.): Այսպէս զՅունականոց Կա-
սոս ընթեանուլք

ԿԱՅԻՍՈՆ, — Զգեալ զձեռն քո գա-
լիտանաւդ . . . եւ ձգեաց Յեսու զգա-
լիտանն (Յե. Լ. 18): Իսկ

ՅԱԿՃԻՍՍ ԿԱՄ Յն. άκρίω, նշա-
մատու ընկերուն ծայրին վրայ բարձ-
րանալ, հեռաւոր բանը աղէկ տես-
նելու համար, նաեւ՝ մատու ընե-
րուն ծայրին վրայ բարձրանալով
բալել :

ԹՈՐՈՒՄՆ, Լա. torrens, Պրս.
թեր-ու :

ԹՈՐԻՄ, ԹՈՐԹՈՐԻՄ :

Յորմէ՛ ՚ի հակառակէն
ԴՈՐԱԿ, բաղգ. թոլլ եւ զոլլ, հո-
սեղ եւ հիւսեղ, ազխ եւ ուզխ :

Յորմէ (Թորուսն)

ԾՈՐՈՒՄՆ, եւ

ՍՈՐԻՄ, ՍՈՐՈՐԻՄ, ուրիշ է Յն.

γοργίρα, նոյն նշանակութեամբ :

ԾՈՐԾՈՐ, իսկ

(*) Ն. Հիւ. Բու. սակ. : « նոյն է ընդ յակ-
ճիսս կալ, պատարտան իբր՝ ՚ի Յուսել յորս,
կամ ՚ի վեր առնուլ զոսս, եւ կարիտանել առ
ի յսել » :

ՏԵՌԱՏԵՍՈՒԹԻՒՆ (*), բարդեայ՝ տե-
որ ծագի ՚ի Յն. διαφόρα, διαφορή,
(հոսուսն, բղխուսն), եւ տե. բատ
թրք. իմաստիս, էս-թի-ն-է-կէ-թր-թե,
քա- կէ-թր-թե : Յն. αιμοφόρα, —
(αιμοφόρα, սակել զտե-տե-տե-թի-ն-ն,
հոսել կամ կտր-տե-տե-թի-ն-ն) : Տեւ
եւ՝ աղարան :

— Կին մի էր ՚ի տե-տե-տե-թի-ն-ն
տե-ն-ն (έν πίσει αιματος) . . . եւ նոյն-
ժամայն եկաց քի-ն-ն-ն տե-ն-ն նորա,
(ρύσις αιματος) : Ի մեղ երկու տար-
բեր բառեր՝ երկու տեղն, իսկ Յոյ-
նը երկու տեղն ալ՝ նոյն ձայնը պա-
հածէ : — Այս օրէն իցէ տեղաւանս
ի գաշտանի իւրուս (Ղե-ր.) :

ԱՄՊԱՐԻՇՏ (*), ԱՄՊԱՐՇՏԻՄ,


Պրս. քեր-թի-թի-ն-ն, պաշտոն տա-
նել, պաշտել, պաշտոն մատուցա-
նել, սպասարկել : Այս Պարսիկ
արմատէն ձեռացած բառեր՝ միայն
բարդութեամբ կամ ածանցքով կը
գործածուին ՚ի մեղ :

Պարսկերէն ուրիշ բառ մ՝ ալ կայ,
էն-պ-թի-ն-ն, (նուլ) որ ՚ի մեղ այս
նշանակութենէն զատ՝ վերը ցու-
ցուած քեր-թի-թի-ն-ն բային երկու
նշանակութիւններովն ալ թէպէտ

(*) Տեղաւանս, իբր՝ զեղաւանս, զեղեալ ՚ի
ներքուստ (Ն. Հիւ. Բու.) :

(**) Պարսիչտ, յորմէ՛ ամպարիչտ, բարե-
պարիչտ, կապարիչտ : այն է՝ պար զտն
զիւրք, փարսիւն, բատ մեր բառին, Սէ չէ
Պարսկային քեր-թի-ն-ն (Քերթիւմ. Զարգ. 690) :
Ի զտե-տե-տե-թի-ն-ն որ նոյն է ընդ քեր-թի-ն-ն
Պարսկացի, կրանէ՛ պաշտ, պաշտել, պաշ-
տոն, անպարիչտ, բարեպարիչտ, սատու-
մապաշտ, դիւապաշտ, բարեպաշտոն. (Անդ
654) :

Շատ բացոյայտ վկայութիւն է՝ զտե-տե-տե-
մատէն ելած զտե-տե-տե-տե-տե-տե-տե, որ
է զիբն մոլորով՝ զտե-տե-տե-տե-տե, դիւ ցաղ-
ձեւն սուած են. (Քերթիւմ. Զարգեան էջ
841, Վիւննա 1885) :



կը պորձածուի, թերեւս ձայնական մերձաւորութեանը պատճառաւ :

Սակայն միշտ երկու սարքեր արմատա կան, եւ աղէկ չէ իրարու հետ շփոթել :

ՊԱՇՏԵՄ, ՊԱՇՏՅՈՒՆ. — Կանխեաց յաննել 'ի պաշտօն Եղիտէէ (Գ. Թ. Գ. Զ. 15) . յն. պաշտօնեան Եղիտէի :

ՊԱՇՏՅՈՒՆԱՅ, Պրս. քերէութար :

— Գօտի աճեալ պաշտեալ գիս :

— Յոտն եկաց եւ պաշտէր զնոսա :

— Թողուլ զբանն Աստուծոյ, եւ

պաշտել զսեղանս (Գործ. Զ. 2) :

— Ամենայն մարդ զանոյշ գինին յառաջագոյն պաշտէ, եւ յորժամ արմենան, յայնժամ գյոռին (Յով. Բ. 10) :

— Ուստի պաշտել է իբր ընուլ (զգինի) :

— Ամենայն մարդ զանոյշ գինին յառաջագոյն պաշտէ (Յով. Բ. 10) :

— Եւ յորժամ արմենան, յայնժամ գյոռին : Եւ եւ աւնել զամենայն սպասաւորութիւն 'ի սեղանի :

— Գօտի աճեալ պաշտեալ գիս մինչեւ կերտից եւ արբից :

— Թողուլ զբանն Աստուծոյ, եւ պաշտել զսեղանս (Գործ. Զ. 2) :

— Եւ լայնարար՝ սպասաւորել, ծառայել, եւ պաշտօն մատուցանել, երկիր պազանել Աստուծոյ : Յորմէ

ԳԻՆԵՊԱՇՏ, մարտակ : Գիտելի է որ այս Պրս. էնդաշէնէն բային համազօր բայ մ'այ կայ, էնդարտէն, էնդարէնդտէն, որ նշ. ընուլ, եւ էնդար նշ. լի, լցեալ, բեռնատրեալ, եւ սորս արժանա՞ղար, (բեռն), մանաւանդ զի էնդաշէնէն բային հրամայականը՝ կ'ըլլայ էնդար :

Յորմէ մեր՝

ԱՄԲԱՐ, ԱՄԲԱՐԵՄ, եւ

ՀԱՄԲԱՐ, ՀԱՄԲԱՐԵՄ, ՀԱՄԲԱՐԱՆՈՅ : Եւ եւ բառ՝ պաշտել :

(Տես 'ի վերոյ) :

ՀԱՄԲԱՐ, Յն. φάρα, (զորացի), փոխանակ φάρα :

— Եւ համբաւ

այս 'ի Հրէից մինչեւ ցայսօր (ՄտԲ. ԻԲ. 15) :

— Որ ինչ սիրով . . . որ նշ. համբաւ քերէաց (Փիլիպ. Գ. 8) :

Յն. ὅσα εὐφρημα :

ԽՈՂ, ԽՈՂՆՈՒՆ, ԽՈՂՆԵՄ, Եւ

ԽՈՐ, ԽՈՐԽՈՐԱՍ, եւ

ՀՈՐ, ԶՐՀՈՐ, յորմէ

ԽՈՐԵՄ, — Խորեաց եւ պեղեաց :

— Փորել զխորխորաւ :

Յորմէ 'ի հակառակէն

ԽՈՐԵՄ, իբր խանգարել զամբողջութիւնն, բառնալ մասն մի 'ի բոլորէն : — Խորեաց 'ի գնոց գեղջն (Գործ. 3) :

ԽՈՐՀ, ԽՈՐՀԻՄ, ԽՈՐՀՈՒՐԳ, նկատի իբր բովանդակութիւն մտածութեանց կամ կամաց, Յն. βουλή, συβουλίαι :

— Խորհեաց 'ի հրամանս Տեառն, եւ 'ի պատուիրանս նորա խոկասջիբ հանապաղ (Մկրտ. Զ. 37) :

ԽՈՒ, Հրէական սրբութեանց խոկայր 'ի միջի, եւ կերակրոցն խորութիւնք (Ուկ. ՄտԲ. 1) :

ԽՈՒԱՄ, — Անձինք ձեր խոկացին յերկիւղ Տեառն (Եսայ. ԼԳ. 18) :

— Խոկացես 'ի գոսա 'ի տուէ եւ 'ի գիշերի (Յեւ. Ա. 8) :

Իսկ (Սաւմ. ձժԷ. 77) . « Օրէնք քո խօսք իմ էին » :

« Վկայութիւնք քո խօսք իմ էին » (Անդ. 99) :

« Պատուիրանք քո խօսք իմ էին » (Անդ. 143) . յն. μελέτη, (խոկ. խոկումն) :

— Ուստի ինձ կը թուի թէ պէտք է խոկ ըլլայ փոխանակ ըլլալու խօսք, որ օրինակողաց սխալն է, եւ մինչեւ ցարդ մնացած է :

Պրս. խանէյտէն՝ նշ. կամել, խրնդրել, եւ (այդու.) խանէյ կամ խանէյ, օժանդակելով բայի՝ նշ. կ-մէ կամ խորմէ, կազմելով իբր սպասնի ժամանակ բայի, որպէս եւ 'ի մեզ տեսանի բացատրութիւն սպասնի ժամանակի՝ կ-մէ բայի :

— Բան-

տապեան ձգեաց զսուսեր, եւ կու-
նէր երթալ զիւրովին (Գործ. ԺԶ.
27). յն. ἔμελλεν. — Այն ինչ ծայ-
րակարմիր արեգակն ընդ երկիր ծա-
ւալել կամէր (Բ. Մկ. Ժ. 28): —
Մինչդեռ այգն կամէր լինել (Գործ.
ԻԷ. 33). յն. ἐμελλεν: եւ արգի Յու-
նարէնին մէջ ալ՝ րայի ագանի ժա-
մանակը կը կազուուի Յէλω, (կամիմ)
րային օժանդակելովը:

ԲԱՐԵՎԱՄ, թարգմանութիւն է
Պարսիկ ձայնիս՝ Զէյկէս:
Խառն եւ խառն լծորդք են 'ի Պրակ.
խառնէր եւ խառնէր (քոյր), խառնէ եւ
խառնէ, (տանուակէր, ուսուցիչ):

Ուրիշ է՝ խառն, խառնուք, եւ այլն
(Տես խաղող):

Յորմէ (խոկ)

ՀՈԳ, — Գուցէ ծանրանայցին
սիրտք ձեր... հոգիս աշխարհակա-
նօք (Գործ. ԻԱ. 34). յն. μή ποτέ
μήποτε βαρυνθῆσιν θυμὸν αὐτῶν καρδίαι...
βιωτικαὶς μερίμναις:

ԱՆՀՈԳ, — Մեր հաճեցուք ըզ-
նա, եւ զձեզ անհոգս արասցուք
(Մատթ. ԻԷ. 1):

ՀՈԳԱՄ, Ո՞ 'ի ձէնջ առ հոգայ իւ-
րում յաւելուլ կարիցէ 'ի հասակ իւր
կանգուն մի... եւ վասն հանդեր-
ձի զի՞ հոգայք (Մատթ. 1):

Յորմէ 'ի հակառակէն՝

ՀՈԳԻ, ՈԳԻ, իբր զի հոգի ազատ
է 'ի հոգոց, եւ յամենայն կարեաց
ընտրեան:

ՕԴԻ, ՇՈԳԻ, — Քաղցնուլ եւ ծա-
րաւել այնմ էր որ թաղեցան ու-
րեք 'ի Լիւդիա, իսկ դու հոգի գո-
լով զիսորդ ծարաւեացիս կամ արը-
ցես (Գործ. ԻԱ. 1):

Որպէս եւ Յունարէն մերմա,
μερίμνα μερίμνα
1 35462 4 35162 յորմէ մերս

ՄԱՐՄԻՆ, նշանակէ՝ հոգ: — Մար-
մին ջրանկայ հակառակ հոգւոյ, եւ
հոգի ջրանկայ հակառակ մարմնոյ
(Գործ. Ե. 17): — Մարմին եզձա-

նելի ծանրացուցանէ զոգի (Իմաստ):
— Մի՛ հոգայք ընդ հոգւոց ձերոց...
եւ մի՛ ընդ մարմնոց (Գործ. ԺԲ. 22):

* * *

ՀԱՄԱՐ, Պրա. մտք, հեծք, շե-
մք՝ նշ. հաշիւ, համար:

ՀԱՄԱՐԵՄ, Պրա. շեմքերէն նշ.
հաշուել, թուել (իրօք). «բար Պար-
մէջ»: — Հայրն իմ համարէ զա-
ւուրսս, եւ եթէ յամեմք, մեծաւ
վշտօք 'ի արամութեան լինի (Տէ-
քէթ. Թ. 5). — Համարեցաւ զընդո-
ծինս իւր երեքարիւր ութեւտասն
(Մատթ.):

Իսկ ըստ Թրք. «այտէ», եւ իբր
աշիւ. «եղեւ, եւ Յն. λογίζομαι:

— Համարի՞ք եթէ այնք Գալի-
լեացիք են մեղաւորք քան զամե-
նայն Գալիլեացիս, զի զայնպիսի անցս
կրեցին (Գործ. ԻԱ. 1): — Իրիկունն յորժամ
'ի մահիճս ելանես, համարեալ թէ
'ի զերեզման ես իջեալ (Վր. Հր. 2):
Այսպէս եւ թուում. — Ո՞ թուէ
զրազմութիւն աստեղաց, եւ զա-
մենեանս զնոսս յանուանէ կոչէ
(Մատթ.): — Թուեցան յաչս անզգա-
մաց թէ մեռան:

Յորմէ 'ի հակառակէն՝

ՅԱՄԱՐԻ, ՅԱՄԱՐԻՄ, հաստա-
տուն մնալ 'ի կարծիս, սնդել:

— Ոչ ոք յամառէ եթէ ոչ զոն
չարիք (Վեցօք. Բ.): — Յամառեաց
նա (Յովնան) 'ի քարոզելն նինուէ-
ացւոց: Այսպէս եւ

ՀԱՇՈՒԵՄ, (թուել, մի, երկու,
եւ այլն), յորմէ

ՀԱՇՈՒԵՄ, (համարիմ, կարծեմ):

* * *

ՔԱՆՎԱԿԵՄ, Յն. κεντέω, Պրակ.
+էնքէն՝ նշ. փորել, քանդակել:

(*) Ն. Հյի. Բա. սանձակ զրտոյ. — Այն
որ յամէ յառս ե յառածս իւր, կամ համայն
յարեալ է 'ի խորհուրդս իւր:

ՔԱՆԳԱԿ, յորմէ համառօտեալ
ՔԱՆԳ, — Ուսումն մանկութեան
քանզ է 'ի քարտի, իսկ ուսումն ծե-
րութեան, զիբ է 'ի պաղի (Ուկ.):

Յորմէ
ԿԱՆԳԱՂԵՄ, — Զաղիաղիուն
կանդաղեալն 'ի հողմոյ շարժեացի:
Էւ

ԿԱՇԿԱՆԳԵՄ, (քարդեալ, Կ-շ, որ
է Պրս. +էշ, (չուան):

Յորոց հակառակէն
ՔԱՆԳԵՄ, ՔԱՆԳՈՒՄՆ, յորմէ
ՎԿԱՆԳԵՄ, ԱՆՎԿԱՆԳ, բաղդ.
կայկայեմ եւ քայքայեմ, Իսկ
ՔԱՆԳՈՒԿ, Պրսկ. +էնքոս+, նոյն
նշանակութեամբ:

* *

ՆԱՐԳԷՍ, Յն. νάρκισσος, Լատ. nar-
cissus, Պրս. նէրէ+էս, Վարի 'ի մեղ
եւ իբր յատուկ անուն մարդոյ, ծա-
նօթեալն ձայնիս:

ՆԵՐՍԷՍ, զոր առ Էւսեբեայ (Քրմն.
Ա. էջ 105) ընթեանումք՝ Աբ-
անշուշտ սխարմամբ, ուր Յոյնն ու-
նի νερτις իբր անուն ուրումն 'ի
թագաւորացն Պարսից:

* *

ԱՂԲԻԻՐ, ըստ նախնի գրչու-
թեան՝ աղբէր, ծագումն առած է՝
Աղբէր կամ Աղբէր կամ Աղբէր գե-
տին անունէն: Յորմէ

ԵՂԲՐ (*), եղբար (սեռ.), եղ-
բայր՝ ուղղ.):

(*) Եղբակն պէս շուրն այլ կը պաշտեն
Հայերը, զոր կ'անուանէին **Աղբէրայր**, (Սուրս
— Ֆրէր): Զէնտապետայի մէջ քսան և ութ
էղբորուն կարգը՝ **Աղբէր** մ'ալ կը զըտ-
նեմք, որ է երկնային չրոյ աղբիւր, և **Գեղ-
Արամազդայ** աղբիւր՝ **Աղբէր** բառին վերջին
վանկը՝ Հայոց **Չ** բառին հետ մէկ ծագումն
ունի: և տարակոյս չկայ որ հայր **Աղբէր**
անուանը տակ, երկնային չրոյ աղբիւր կը
պաշտեն՝ պարսից նման:

«Մոսկով խորենացոյն ըստծին նայելով

Գննք այս երկու բառերը իրենց
հոլովներովը՝ եղ. և յը.

Աղբւր, եղբար, (եղբոր)
(Աղբեր) » »
Աղբերր, եղբարր:
Աղբերք, եղբարք,
Աղբերց, եղբարց:
Աղբերրք, եղբարրք:

Այսպէս ձայնական նմանութիւն
կայ Յն. ἀλφειος կամ ἀλφειός, (Ալփէոս

կրակ բրոջ և շուր եղբոր պաշտօնը լերտն մը
տակ կը կատարուէր, որուն զիրը չի նշանա-
կեր դժբախտարար, և կը պաշտէին Պուծ ըս-
ուած այրին մէջս: (Հետազօտութիւնք 'ի վե-
րոյ Հայկ. Հեթանոսութեան, Մ. Էմինեան.
Տպ. Արմաշ 1875):

— «Էւ անտի գնացեալք 'ի խորածոր զաւ-
'ի վայր լեռնէն յարեգորհան կոյս սակաւ մի
տա 'ի կողմն հորաւոյ, 'ի Կարար լեռնէն, որ
'ի վայր իջանէ 'ի տուն կրակի, անյոյզ ճրոյ
անդադար այրման աստուածոցն, և բարինս
հոտեալ յան յորդարուղիս աղբերն որ բղխէ
յոտս լեռնէն, որ է յառաջս խորովմին, որ
կոչի տեղին բաժն, Գանգի վառէին զկրակն
բոյրն, և զաղբիւրն եղբայրնս: (Խորեն. Պատմ.
Հոխա. Տպ. Վենետիկ, 1843 էջ 301):

— «Հին պարսից պէս (տես 'ի Հերոդոտ,
Ա. 139) նախնի հայոց մէջ ալ գետերը սրբա-
զան յատկութիւն մը ունէին: Մասնաւոր պա-
տիւ կընդունէր Եփրատ, և ասոր ապօրոյց
կրնան սեպուիլ այս գետոյս եզերքը շինուած
բազարներուն՝ նախապատիւ սեպուիլը, ինչ-
պէս են՝ Անի, Թիլ, Երիզս, Բագրսառինչ,
Աշտիշատ և:

— «Տակիտոս ալ (Տարեգիրք 2. 375) ու-
սանկ ըլլալուն վկայութիւն կուտայ: Այս
պատմիչին խօսքին նայելով՝ թէ որ պատժածը
ճիշդ է, Եփրատայ եզերքը բնակողները կը
կարծէին որ երբեմն այս գետոյն ջրերը տառեց
յայտնի պատճառ մը ունենալու կը շատնան՝
անձրեւ չեղած տունն ալ, և մաս մասնակե-
ներն բարեյոյցող զէպր մը կը զուշակեն: և այն
տառնը ջրերուն երեսը երեւցած վրիտուրէն՝
իրենց գործերուն վերաբերեալ զուշակութիւն
ներ կը հանեն և:

— «Տակիտոս կըսէ ալ, թէ գետոյն մէջ ձի մը
կը զոհէին, և թէ հայերը շուրին երեսի տես-
քէն հանած գուշակութիւններէն զատ՝ երկնքի

տապեան ձգեաց զուսեր, եւ կ-
 փեր երթալ զիւրովին (Գործ. ԺԶ.
 27). յն. *ἔμελλεν*. — Այն ինչ ծայ-
 րահարմիր արեգակն ընդ երկիր ծա-
 ւալել կամէր (Բ. Մկ. Ժ. 28): —
 Մինչդեռ այն կամէր լինել (Գործ.
 ԻԷ. 33). յն. *ἔμελλεν*: եւ արգի Յու-
 նարէնին մէջ ալ՝ րայի ապօանի ժա-
 մանակը կը կազմուի Յէլա, (կամիմ)
 րային օժանդակելով:

ԲԱՐԵՊԱՄ, թարգմանութիւն է
 Պարսկ ձայնիւ՝ *Երեմի*:

Խոն եւ Խոն լծարգք են 'ի Պրակ.
 Խոնէր եւ Խոնէր (քոյր), Խոնէ եւ
 Խոնէ (տանուսէր, սասցիլ):

Ուրիչ է՝ Խոն, Խոնամօք, եւ այն
 (Տէս Խաղոզ):

Յորմէ (խոկ)

ՀՈՒ, — Գուցէ ծանրանայցին
 սիրաք ձեր... *ἄποψη* աչխարհակա-
 նօք (Գործ. ԻԱ. 34). յն. *μη ποτε*
μπίπτε βαρυνθῆσιν ὑμῶν αἱ καρδίαι...
βιωτικαῖς μερίμναις.

ԱՆՀՈՒ, — Մեք հաճեցուք ըզ-
 նա, եւ դձեղ անհօրս արացուք
 (Մատթ. ԻԲ.):

ՀՈՒԱՄ, Ո՞ 'ի ձէնջ առ հոգալ իւ-
 րում յաւելուլ կարիցէ 'ի հասակ իւր
 կանգուն մի... եւ վասն հանդեր-
 ձի զի՞ հոգայք (Մատթ.):

Յորմէ 'ի հակառակէն՝

ՀՈՒԻ, ՈՒԻ, իրր զի հոգի ազատ
 է 'ի հոգոց, եւ յամենայն կարեաց
 ընտթեան:

ՅՂԻ, ՇՈՒԻ, — Քաղցնուլ եւ ծա-
 րաւել այնմ էր որ թաղեցան ու-
 րեք 'ի Լիւզիա, իսկ զու հոգի զո-
 լով զխորդ ծարաւեսցին կամ արը-
 ցես (Լուկ.):

Որպէս եւ Յունարէն *μέριμνα*,
μέριμνα *μερίμνα*
 135462 435162 յորմէ մերս

ՄԱՐՄԻՆ, նշանակէ՝ հոգ: — Մար-
 մին ցանկայ հակառակ հոգոց, եւ
 հոգի ցանկայ հակառակ մարմնոց
 (Գործ. Ե. 17): — Մարմին եղծա-

նելի ծանրացուցանէ զոգի (Իմատ.):
 — Մի՛ հոգայք ընդ հոգեաց ձերոց...
 եւ մի՛ ընդ մարմնոց (Լուկ. ԺԲ. 22):

* * *

ՀԱՄԱՐ, Պրո. մօք, հեմօք, շե-
 մօք՝ նշ. հաչիւ, համար:

ՀԱՄԱՐԵՄ, Պրո. *շեմօքէրէն*՝ նշ.
 հաչուել, թուել (իրօք). «*շոք Պար-*
եթ»: — Հայրն իմ համարէ զա-
 ւուրսս, եւ եթէ յամուք, մեծաւ
 վշաօք 'ի տրամութեան լինի (Տձ-
 բէթ. Թ. 5). — Համարեցաւ զընդո-
 ծինս իւր երեքարիւր ութեւտան
 (Մատթ.):

Իսկ ըստ Թրք. *սայմօք*, եւ իրր
 աչիւ. *եղէլ*, եւ Յն. *λογίζομαι*:

— Համարի՞ք եթէ այնք Գայի-
 լեացիք են մեղաւորք քան զամե-
 նայն Գայիլեացիս, զի զայնպիսի անցս
 կրեցին (Լուկ.): — Իրիկունն յորժամ
 'ի մահիճս ելանես, համարեալ թէ
 'ի զերեզման ես իջեալ (Վր. Հրշ.):
 Այսպէս եւ թուեմ. — Ո՞ թուէ
 զըստութիւն ստեղաց, եւ զա-
 մենեսեան զնստս յանուանէ կոչէ
 (Մատթ.): — Թուեցան յաչս անզգա-
 մաց թէ մեռան:

Յորմէ 'ի հակառակէն՝

ՅԱՄԱՌ (*), ՅԱՄԱՌԵՄ, հաստա-
 տուն մնալ 'ի կարծիս, պնդել:

— Ոչ ոք յամառէ եթէ ոչ գոն
 չարիք (Վեջջ. Բ.): — Յամառեաց
 նա (Յովնան) 'ի քարոզելն Նինուէ-
 աջուոց: Այսպէս եւ

ՀԱՇՈՒԵՄ, (թուել, մի, երկու,
 եւ այլն), յորմէ

ՀԱՇՈՒԻՄ, (համարիմ, կարծեմ):

* * *

ՔԱՆԳԱԿԵՄ, Յն. *κεντέω*, Պրակ.
եւնօքէն՝ նշ. փորել, քանդակել:

(*) Ն. Հյի. Բո. սամունէ զըսող. — Այն
 որ յամէ յստս և յաւածս իւր, կամ համայն
 յարեալ է 'ի խորհուրոս իւր:

ՔԱՆԳԱԿ, յորմէ համառօտեալ
ՔԱՆԻ, — Ուսումն մանկութեան
քանոց է 'ի քարտի, իսկ ուսումն ծե-
րութեան, զիր է 'ի պաղի (Ուկ.):
Յորմէ
ԿԱՆԳԱՂԵՄ, — Չաղիաղփուն
կանդաղեալն 'ի հողմոյ շարժեացի:
Եւ

ԿԱՇԿԱՆԻՄ, (բարգեալ, Կշ, որ
է Պրս. Կշ, (չուան):
Յորոց հակառակէն
ՔԱՆԻՅԵՄ, ՔԱՆԻՌԻՄՆ, յորմէ
ՎԿԱՆԻՅԵՄ, ԱՆՎԿԱՆԻ, բաղդ.
կայկայեմ եւ քայքայեմ: Իսկ
ՔԱՆԻՌԻԿ, Պրսկ. Կէնքս, նոյն
նշանակութեամբ:

* *

ՆԱՐԻԷՍ, Յն. νάρκισσος, Լատ. nar-
cissus, Պրս. Ներէյս: Վարի 'ի մեզ
եւ իրր յատուկ անուն մարդոյ, ծա-
նօթեալսն ձայնիւս

ՆԵՐՍԷՍ, զոր առ Եւսեբեայ (Քրմն.
Ա. էջ 105) ընթեանումք՝ Աբէն,
անշուշտ սխալմամբ, ուր Յոյնն ու-
նի νερσις իրր անուն ուրումն 'ի
Թագաւորացն Պարսից:

* *

ԱՂԻԻԻՎ, ըստ նախնի գրչու-
թեան՝ -ըբէբ, ծագումն առած է՝
Ալթէն կամ Ալթէն կամ Ալթէն զե-
տին անունէն: Յորմէ

ԵՂԻՐԻ (*), Եղբաւր (սեռ.), Եղ-
բայր՝ ուղղ.:

(*) «Կրակին պէս ջուրն ալ կը պաշտէին
Հայերը, զոր կ'անուանէին -Կեղբայր, (Սուրս
— Յրէր): Չէնտապիտայի մէջ քսան և ութ
էջերուն կարգը՝ Աբթէբէբ մ'ալ կը զըտ-
նեմք, որ է երկնային շրոյ ազրիւր: և Գեղե-
Արամոզգրոյ ողջիկ, Աբթէբէբ քսանին վերջին
վանկը՝ Հոյոց Գեղբայրն ճատ մէկ ծագումն
ունի: և տարակոյտ չկայ որ հայր -Կեղբայր
անուանը տակ, երկնային շրոյ ազրիւր կը
պաշտէին՝ պարսից նման:»

«Մոզէս յորենացոյն ըսածին նայելով

Դնենք այս երկու բառերը իրենց
հորմեքերովը՝ Եզ. եւ յք.

Աղբաւր, Եղբաւր, (Եղբոր)
(Աղբեր) » »
Աղբերր, Եղբարր.
Աղբերք, Եղբարք,
Աղբերց, Եղբարց.
Աղբերքք, Եղբարքք.
Այսպէս ձայնական նմանութիւն
կայ Յն. ἀλφειος կամ ἀλφειος, (Ալփէոս

կրակ բրոզ և ջուր եղբոր պաշտօնը լերտն մը
տակ կը կատարուէր, որուն զիրքը չի նշանու-
կեր դժբախտարար, և կը պաշտէին Պոսթ քա-
ուած այրին մէջ:» (Հետազոտութիւնք 'ի վե-
րայ Հայի Հեթանոսութեան, Մ. Էմիլեան.
Տպ. Արմաշ 1875):»

— «Եւ անտի գնացեալք 'ի խորածոր զստ
'ի վայր լեռնէն յարեգակունն կոյս սախու մի
առ 'ի կողմն հարաւոյ. 'ի Կարոր լերինն, որ
'ի վայր իշանէ 'ի սուն կրակի, անյազ ճրոյ
անդադոր այրման աստուածացն, և քարինս
ճոսեալ յայն յորդարուղիս աղբերն որ բղխէ
յստս լերինն, որ է յառաջս խորամիմին, որ
կոչի տեղին բուծ: Քանզի վառէին զկրակն
բոյրն, և զաղբիւրն եղբայրն:» (Թորեն. Պոմ.
Հո ի Կա. Տպ. Վենետիկ, 1843 էջ 301):»

— «Հին պարսից պէս (տես 'ի Հերոդոտ,
Ա. 139) նախնի հայոց մէջ ալ զետերը սրբա-
զան յատկութիւն մը ունէին: Մասնաւոր պա-
տիւ կընդունէր Եփրատ, և ասոր արդոցոյց
կրնան սեպուիլ այս զետոյս եզերքը շինուած
քաղաքներուն՝ նախապատիւ սեպուիլը. ինչ-
պէս են՝ Անի, Թիլ, Երիզու, Բագրատունը,
Աշտիշատ:»

— «Տակիտոս ալ (Տարեգիրք 2. 375) ա-
սանկ ըլլալուն վկայութիւն կուտայ: Այս
պատմիչին խօսքին նոյնով՝ Թէ որ պատմածը
ճիշդ է, Եփրատոյ եզերքը բնակողները կը
կարծէին որ երբեմն այս զետոյն ջրերը առանց
յայտնի պատճառ մը ունենալու կը շատեան՝
անձրեւ չեղած տանն ալ, և մօտ ժամանակ-
ներն բարեյաջող զէպը մը կը զուշակեն: և այն
տանը ջրերուն երեսը երեսցած փրկութիւն՝
իրենց պրծնուած վերաբերեալ զուշակութիւն
ներ կը հոնեն:»

— «Տակիտոս կըսէ ալ, Թէ զետոյն մէջ ձի մը
կը զօճէին, և Թէ հայերը ջուրին երեսի տես-
քէն հանած զուշակութիւններէն զատ՝ երկրքի

կամ Ալփիւս, գետ կամ աղբիւր),
և *ἀδελφός* (եղբայր), և *φράτηρ*,
φράτηρ, (յորմէ Լատ. *frater*), (եղ-
բայր) և *εὐφράτης*, (եփրատ) :

Եւ

ԱՂԲԻՒՍ (*), ըստ նախնի գրչու-
թեան՝ աղբիւս : Թորմէ

ԱՂԲ, յորմէ

ՁԱՂՓԱՂՓՈՒՆ, իբր՝ թող, ան-
հաստատ (իբ) :

ՇԱՂՓԱՂՓՈՒԹԻՒՆ, անհաստատ,
անհրին, ընդունան (խօսք), բաղդ,
կահուղ և կղկղանք, ամպ և ջամբ :
Թորմէ (աղբ) ՚ի հակառակէն

ՀԱՂԲ. և

ԽՈՂԲ, բաղդ. ծոյ և ծուղակ :

Թորմէ ՚ի հակառակէն

ՁԱՂԲ, բաղդ. հրուել և հասել :

Թորմէ (աղբիւր)

ԵՂՋԻՒՐ, ըստ նախնի գրչութեան՝
եղջիւր : — Այլիճոս զիբ փոխեալ
յաղբիւր, ՚ի գետ, և զիբ գետա-
կանք եղջիւրաւորք են ՚ի նշանակ
գետոց յառաջս բաժանելոյ (Ինչոք) :

— Եւ զլազէնն Երբզանոս կրկին
եղջիւրք սակեճաճանչ (Վեբք. Մշն) :

և զետնի երեւոյմներէն ալ բուն մը կը զուշա-
կէին ։ (Եանսմուծիւն Պ. Մ. Էմիւնեանի) :

— և Այս ալիքայք բառք կամ ասոր մտ
նշանակուծեանք բոս մը մեր լիզուին մէջ
զորժածուած ըլլալը չենք յիշեր, բայց պար-
տաւորեցանք մեր բնագրին մէջ զանուած զաղ-
ղիերէն —բ—քէբք բառք այսպէս Թարգմա-
նելու ։

— և Դուցէ հեղինակը —գէբք և Էգբք բա-
ռերուն մի և նոյն բարձայն զրոց նմանուծե-
նէն այսպէս ստուգարանուծիւն մը հանած
ըլլայ ։ (Եանսմուծիւն Թարգմանչին, Յովհ-
Տէրոյ. Պրուս.) :

Թէ որ արցոյ Թարգմանիչը իտրեանցոյն
զերը ջուցուած տողերը յիշեր, այս ծանօթու-
ծիւնը չէր դէր ։

(Ծանօթ. Հեղինակն) :

(*) Աղբիւր և աղբիւս բառերու մէջ սրինօք
են կազմեալ. բաղդ, մեռանիմ մտանամ,
սպի և սպեղանի, ստաման և ստամարս :

Դ. 368) : — Երբզանոս որում իբ-
րեւ զլու զէմս և եղջիւր, սակ,
զի առ հասարակ զիբ գետականք
այնպէս նկարէին՝ վասն գոչելոյ ա-
լեայն, և յառաջս բաժանելոյ (Առք
՚ի Ծանօթուծէանն 361) :

Թորմէ
ԵՂՋԻՒՐ, — Որդիբ եղջիւրիկք և

խտատիրաք են առ որս առաքեմն
զբեղ (Երեմ. Բ. 2). յն. *τλιτρόπρωπος* :

ՄԻՆԵՂԵՐՈՒ, թարգմ. Յն. *μανό-
κερος*, — (իբր՝ օղ), որպէս լեւո-ու,
բանասրկ-ու : Թորմէ ձեացեալ
ԵՂՋԻՒՐ, Յն. *πλατος*, բաղդ. տը-
րամ և տարմ, և թուրմ :

Եղջիւր նկատի իբր՝ պինդ, ա-
մուր, յորմէ ՚ի հակառակէն՝

ԵՂՏԻՒՐ, ըստ նախնի գրչութեան՝
եղտեւր, զրեալ և

ԱՂՏԻՒՐ... աղտեւր : Բաղդ. ճար-
մանդ և մարմանդ, ճամբար և
չամբ : Իսկ

ԵՂՏ, Յն. *εδώλιον*, նոյն նշ. (սա)
ետեղ, յորմէ

ՏԵՂԻ, յորմէ

ՏԵՂԻ ՏԵՂԻ, Ի ՏԵՂԻՍ ՏԵՂԻՍ, Յն.
κατά τόπους, աշխ. տեղ տեղ. թրք.
էէր էէր :

ՁԵՏԵՂԵՄ,

ՁԵՏԵՂ ՊԱՂԵՄ, ամուր՝ հաստատ
պահել : Թորմէ (տեղի)

ՏԵՂԵՍԱ, աշխ. տեղը քէտցող, Պրու-
ս—հորան, նշ. ճամբան զրտոց :

— Էջ զճանապարհ ընդ որ միան-
գամ անցանէ, աղ ոչ մտանայ, և
զէպ լինի զի իշափարն մտանայ,
նա իբրեւ տեղեակ զուղղորդն տա-
նի (Վեցեր. Ը.) :

Եւ ՚ի հակառակէն (տեղի)

ՏԵՂ, անձրեւ :

ՏԵՂԱՍ, — Տեղ սակի տեղայր ՚ի
փեսայութեան Արտաշիւսի, տեղայր
մարգարիտ ՚ի հարսնութեան Աս-
թինկանն (Մար.). ըսուած է նաեւ
Յն. *βεται χρωστός*, (սակի տեղայ) :

Բաղդ. գետին և գետ, դաւառ
և կաւառ, նահանգ և նճանգ,

ճարմանդ եւ մարմանդ, եղջիւր եւ եղաբուր:

ՄՇՏԻԿ, — Յօղեան յիս մշտեալ: — Շուրջ եղեալ զմշտեալ զոպայի: Պրս. Բ-ճԷ՛ նշ. բուսն կամ արի, ՏՃ. Է-մ-բ-ո-ւ-ւ, յորմէ Բ-ճԷ՛ որ նշ. ըմբոնեալ, աշխ. Կ-Բ՛, ՏՃ. -ու-բ-ո-ր-պէս եւ Պրս. Բ-ճԷ՛, եւ նշ թէ՛ ըմբոնեալ, եւ թէ՛ արցակ, ՏՃ. Կ. Բ-ճԷ՛, եւ կազմեալ է ՚ի բառէս Բ-ճԷ՛, (ձեռն):

Այսպէս եւ մերս ՏՐՅԱԿ, թուի ՚ի ԹՐՔ. Բ-ճԷ՛, բազուկ, արմուկն, իսկ ԲԱՉՈՒԿ, Պրս. Բ-ճԷ՛, Բ-ճԷ՛, նոյն նշ. նաեւ կանաչեղէնի մը անուան Բ-ճԷ՛ Է-մ-բ-ո-ւ-ւ. բազուկ (բոյս ինչ):

ԳԵՂ.ԳԵՂ, բառ երբ. Կ-ճԷ՛, շու-շու, ՅՆ. ԿԵԼԿԵԼ: — Եւ անուոցն ա-նուսն կոչեցաւ զեղեղ՝ իմով իսկ լսելով (Ե-ճԷ՛. Ժ. 13): Բազդ. բոսոր, Յորմէ:

ԳԵՂ.ԳԵՂ.ԵՄ, ԳԵՂ.ԳԵՂ.ԱՆՔ, եւ համառօտեալ ԳԵՂ.ՕՆՔ, յորմէ ՚ի հակառակէն ԿԵՐԿԵՐԻՄ, — Կերկերեցաւ կո-կորդ իմ: — Կերկերեալ ձայն: Բազդ. նուազ եւ նուաղ, նուա-զել եւ նուաղել:

ՎԵՐ, (ի բարդութեան), — վե-բարեբել — վերձանել — վերածել: Պրս. Բ-ճԷ՛, Կ-Բ՛, նշ. ՚ի վեր:

ՎԵՐԻՆ, Պրս. Կ-Բ՛, նոյն նշ. — Զվերինն խնդրեցէ՛ք, զվերինն խորհեցարուք:

ՎԵՐԱԿԱՅՈՒ, Պրս. Բ-ճԷ՛, ՅՆ. Է-մ-բ-ո-ւ-ւ, ՏՃ. Է-մ-բ-ո-ւ-ւ:

Ի ՎԵՐ, — Յերկինս ՚ի վեր, եւ յերկիր ՚ի խոնարհ:

Ի ՎԵՐԱՅ, Ի ՎԵՐՈՒՅ, — Վարա-

զոյրն ջեղաւ ՚ի վերաւս մինչեւ ՚ի վայր: Յորմէ

ՎԵՐՍՏԻՆ, թարգմ. ՅՆ. ԶՎՅԵՆ: — Եթէ ոչ սք ճնցի վերստին, ոչ կարէ տեսնել զարքայութիւն Աստուծոյ, ՅՆ. ԶՎՅԵՆ, պարս է ձեզ ճնանել վերստին (Յ-ճԷ՛. Գ. 3--8). ԶՎՅԵՆ:

Յորմէ (վեր) ՚ի հակառակէն ՎԱՅՐ, կազմութիւնը բազդ. աշ-թիւս եւ եթեր, եւ գայիսան:

ՏՃ. Բ-ճԷ՛, (ի բարդութեան). — վայրարեբել, վայրահակ, վայրադա-ւիթ:

Ի ՎԱՅՐ, — Տաց նշանս յերկինս ՚ի վեր, եւ նշանս յերկիր ՚ի խոնարհ (ի վայր): Երբոր կ'ըսենք՝ ՚ի վայր, կ'ենթադրուի՝ Բ-ճԷ՛ մի. (Բ-ճԷ՛ մը), որով վայր բառը երկու նշանակու-թիւն կը ստանայ:

Տաճկերէնի մէջ՝ Է-մ-բ-ո-ւ-ւ նշ. տե-ղի, ՅՆ. ԶԿՐՕ: — Ե-մ-բ-ո-ւ-ւ Կ-Բ՛, երթալ այսուր կամ յօտարութիւն. այս բառը նշ. նաեւ՝ ընդունան, — Կ-Բ՛ Է-մ-բ-ո-ւ-ւ Կ-Բ՛, ՚ի նա-նիր վատակեցայ: Կ'ըսուի նաեւ՝ Կ-Բ՛ Է-մ-բ-ո-ւ-ւ, Կ-Բ՛ Է-մ-բ-ո-ւ-ւ: Մենք ալ կ'ըսենք՝ ՚ի վայրի զալարուջ, կ'ըսենք նաեւ:

ԸՆԴ ՎԱՅՐ, ՎԱՅՐԱՊԱՐ, ՎԱՅՐԱ-ՎԱՏԻՆ: Այսպէս նաեւ

ՉՈՒՐ, մի՛ չիթիւր ընդ՝ շուրջ: ՏՃ. Կ-Բ՛ Է-մ-բ-ո-ւ-ւ: Կազմեալ ՚ի բառէս՝ ուր, բառ մը՝ որ տեղւոյ վրայ կը զրուցուի: — Մօտ յայն տեղին ուր զհայն կերան: Յորմէ

ՉՐԱԽՈՍ, ՉՐԱՆԵՏ ՎԱՐԻՄ:

Յորմէ (վայր) ՎԱՅՐԻ, ՎԱՅՐԵՆԻ, ՏՃ. Է-մ-բ-ո-ւ-ւ, ՅՆ. ԶԿՐՕ, իբր՝ ԶԿՐՕ, անհերկ, անմշակ, խոպան, ամայի:

Ուրիշ է

ՎԱՅՐԻԿ ՄԻ, ՎԱՅՐ ՄԻ, իբր՝ վայր-կեան մի. (տես զբառը), եւ նշա-նակէ աշխ. Բ-ճԷ՛, (միայն ժամա-նակի վրայ խօսելով) եւ չի կրնար

տանց անձանց են յուշկապարկաց
 եւ իշացուց (Նոյն) : — Յուշկապար-
 րիկք ընակեցին, զոր Յոյնն իշա-
 ցուլ (δυναμένονο) ասիցէ . . . եւ ար-
 զարեւ իշացուք իսկ են ոմանք 'ի
 մարդկանէ որք իբրեւ յանապատի
 կեան (Ուշ) : — Բարոյախօսն ասէ
 վասն յուշկապարկաց թէ մահարերք
 են, եւ 'ի ծովու են, եւ երգեն երգս
 քաղցրաձայնս, եւ կերպարանք նո-
 ցա մինչ 'ի պորան կին մարդոյ է,
 եւ միւսն թռչնոյ է (եւէէ. Բարոյ) :

ՊԱՐԻԿ, վերջին մասն յուշկապարկի
 բառին, որ տանձին անուամբ բառ
 է, եւ կը նշ. իբր' համբարու կամ
 յուշկապարիկ : — Թէպէս եւ ասին
 ինչ անուանք 'ի գրոց յուշկապար-
 կաց կամ համբարուաց կամ պար-
 կաց (եւէէ) : Աւրիչ է

ՊԱՅԻԿ, Պրա. պիւս, նշ. հարսն,
 եւ Յունական γήραι, (հարսն, յա-
 ւերժահարսն) բառին պատասխա-
 նող է : Յորմէ

ՊԱՅ, — Զձուկացուն 'ի կոյէ ե-
 լիսլ ասնն եւ գլպոյն 'ի մարդկա-
 նէ, եւ զառիգն 'ի շանէ (եւէէ) :
 — Եւ միւսն ասէ, զպոյն իսկ իմ
 տչօք սեռեալ է (Նոյն) :

* * *

ՀՐԱՄԱՅԵՄ, Պրա. ֆերմա, ար-
 մատ ֆերմապէն (հրամայել) բային,
 ճին Պրա. ֆրամանա :

ՀՐԱՄԱՆ, Իսկ

ՀՐԱՄԱՆ ՊԱՏԱՆԱՆՈՒՅՆ, պատգա-
 մախօսութիւն, պատասխանի տայն
 պատգամախօսին, Յն. չրպատիսնոց :

ՀՐԱՄԱՆ ԱՌՆՈՒՄ, Յն. չրպատիլուս :

— Հրաման աս 'ի հրեշտակէ սրբոյ
 կոչել զքեզ 'ի ասն (Գործ. Ժ. 22).

Յն. էրպատիսնոց : — Էր նորս հրաման
 սեռեալ 'ի հոգւոյն սրբոյ (Գործ. Բ. 26).

Յն. աւեո ին չրպատիսնոց, (էր
 նմա հրաման (կամ յայտնութիւն)
 եղեալ 'ի մերձաւորութենէ Պրա. եւ

Յն. ձայնիցս ֆերմա եւ չրպատի-
 սնոց :

* * *

ԲՈՒՆ ԾԱՌՈՅ, Պրա. պիւն նոյն
 նշ. իսկ Պրա. պիւն, նշ. բուն կամ
 ընական երկիր, այսինքն, հայրե-
 նիք. բնութիւն. ընակութիւն, բը-
 նակարան : Աւսի

ԲՈՒՆ, — Որոյ հայհոյութիւնն 'ի
 բունն իսկ զնայ (եւէէ) :

ԲՈՒՆԵՄ, ԲՆԱԿ, — Օրէն մի եւ
 նոյն կացոյէ ընակին եւ եկին որ գայ-
 ցէ մերձենալ 'ի ձեզ (Եւ Ժ. 49),
 ԲՆԱԿՈՒԹԻՒՆ, եւ

ԲՆԱԿԵՄ, — Բանն մտաբլին եղեւ
 եւ ընակեաց 'ի մեզ (Յովն. Ա.). Յն.
 սաղ. 60. սաղ. 70, Արար. ստէն, Թրք.
 ստէն օրմէ :

ԲՆՈՒԹԻՒՆ, եւ

ԲՈՅՆ, վերք ցուցուած Պրա. պիւն
 եւ պիւն արմատներուն կը վերաբը-
 բին : Բնակիլը կը նկատուի իբր հա-
 տատուն կերպով սեղ մը կենալ,
 զետեղուիլ քաղաքի մը կամ ասն
 մը մէջ, յորմէ 'ի հակառակէն՝

ԲՆԱԿԱԿՄ, ԲՆԱԿԱԿ, — Եկին յա-
 նապատն Սինայի եւ բանակեցան
 յանապատի անդ, եւ բանակեցաւ
 Իսրայէլ սնդ հանդէպ լեբինն (Ե-
 կեց. Ժ. 2) :

* * *

ԱՐՈՒԱՐՁԱԿԱՆ (*), գրի եւ ա-
 բուարձան, արուարձային, արուար-
 ձակեաց, եւ նոյն է ընդ

ԱՐՁԱԿԱՎԱՅՐԲ, — Պատուար ար-
 տաքոյ քաղաքին լինիլի 'ի ընակու-
 թիւն, եւ յարձակալացոյ նորին (Ե-
 կեց. ԽԸ. 15) :

* * *

ԱՐԿԱ, Լա. arcula, arcella,
 arca, նոյն նշ. — Արկոն Կաակա-

(*) Սահմանակից . . . եւ որոշեալ միայն
 արձանօք յորոշումն սահմանաց (Ն. Հլի. Բն.) :

բանաց (Եբբ. Թ. 4) : — Ջարկղն ինքն
(Յուդա) ունէր (Յովհ. ԺԲ. 6) :
ԱՐԿՆ, յորմէ ԱՂԿՐ :

ԳՈՒՐԳԷՆ, յատուկ անուն մար-
դոյ, եւ նոյն ընդ

ԳԱՐԵԳԻՆ, Պրս. Կէրէկէն, նոյնպէս
յատուկ անուն մարդոյ :

Բաղդ. Սմբատ, Վահրամ, Տըր-
դատ, Միհրդատ, Ներսէս, Ջարեհ :
Տես եւ՝ Մարտակ եւ Մարիբատ :

ՇԱՂԱԿՐԱՏ (*) :

ՇԱՂԱԿՐԱՏԵՄ, — Ոչ շատ խօսել,
ոչ շաղակրատել, եւ ոչ դանօգուստ
բարբառել (Ուկ. Ա. Տէճ. Գ.) :

Այս բառը յատուկ անունէ մը ծա-
գած է, բաղդ. Ժմերտ, Ժմերտեմ) :

Կաշկէրաք անունով մէկը Աքա-
յեցւոց կողմանէ պատգամաւոր կը
խրկուի 'ի Հոռովմ, բայց նա իր ըն-
դունած պաշտօնին բնութեանը նա-
կանակ' եւ Հոռովայեցւոց նաճելի
ըլլալու մտքով՝ ծանր եւ անտելի
չարախօսութիւններ կ'ընէ Յունաց
վրայով (Տես 'ի Պոպէթ. Հրեւ.) :

Յորմէ եւ

ՇՈՂՈՔՈՐՓ :

ԱՏԵԱՄ, գրի եւ՝

ԱՏԵՄ, Լատ. odi. odini. նոյն նշ.
եւ odium. ատելութիւն, odisus.
ատելի, Արար. ատելի, Թըը-
նամի, եւ ատէլի, ատելութիւն,
Յն. ատի, (ըստ առասպ.) դուստր Ա-
րամազդայ եւ Հերայ, զիցուհի գու-

(*) Աս բառի վերջաւորութիւնը (կրատ)
ունեցող ուրիշ բառ չկայ մեր լեզուին մէջ
(բացի Կրտարարացի բառէն) : Աս յունա-
կան վերջաւորութիւն մըն է, մասնաւոր
բառ մը, որով բարբառած շատ բառեր կան
յունարէնի մէջ, ἀριστοκρατία δημοκρατία.
αὐτοκρατία ξενοκρατοῦμαι, կային :

ժից, աղետից, դժբախտութեանց,
ատելի մահկանացաց եւ անմահից.
ատի, նշ. դժօխք, տարտարոս, սան-
դարամետական զիք, Պղուտոն,
դատաւոր դժոխոց, ատելի մահկա-
նացուաց, եւ այլարանեալ՝ գերեզ-
ման, մահ : — Եւ ընդէ՛ր սիրեցեթ
զմահ զոր աշխարհ ամենայն ա-
տեաց (Լուկ. Զբոս. Մեւ.) :

ԳԵՀԱՆ, ԳԵՀԱՆՈՒԹԻՒՆ :

ԳԵՀՊԵՏ, Պրս. Գէգէս, Գէգէսան,
Տճ. Գէոյ Գէգէս, Գէոյ Գէգէս. զի
Գէո նշ. զիւղ : — Սկիզբն գործա-
կալութեան, աշխարհատարած գե-
կանութեան (Բուդ.) : (Միւր աշխար-
հի երկու գեհպեաք ոչ լինին (Եղի-
շէ) : Իբր՝ Երէն Կառնուլ կամ Կառ-
նուլ, որով Պրս. բառս Գէն, ըստ
մեզ նշանակէ՛ կողմն,

Գեհ, — Ընդ երկուս գեհս :
— Ջաջոյ գեհն, — Ի ձախ գեհն,
յորմէ աշխ.

Գի, (կողմն), — որ զի, առ զին,
— ան զին, առ զիէն, — չորս զիէն :

Իսկ
ՆժԳԵՀ, Թուրք բարդեալ Պարս-
կականաւս՝ Նէթ (չիք), իբր՝ նժգ-
գեհ, անզիւղ, անքաղաք, անտուն,
ելեալ՝ մեկնեալ հեռացեալ 'ի հայ-
րենեաց, օտարացեալ, պանդուխտ,
եւ իբր Թարգմանութիւն Յունական
ձայնիս ἀνημος, Պրս. Կառն՝ նշանա-
կէ՛ քաղցեալ, նօթի :

ՀՐՈՒԳԵՆ, Պրս. Զրէնգէս, յա-
տուկ անուն մարդոյ :

ՈՍՏԱՆ, Յն. ὄστιν, նշ. քաղաք,
մասնաւոր մայրաքաղաք, եւ է
մակդիր Աթենացւոց քաղաքին, Լատ.
civitas, յորմէ Գաղղ. cité : Լատ.
ostivum, նշ. դուսն :

ՈՍՏԱՆԻԿ , ըստ մեզ՝ իբր գիմարածանեալ զեղջիկականի, աղատ քաղաքացի, ազնուազգի, Են. ὄστρινός : Երրմէ

ՈՍՏԻԿԱՆ , իբր վերակացու կամ պաշտօնեայ քաղաքի, կամ իբր Են. ὄστρινός :

ՎԱՁ, ՎԱՁԷ, ՎԱՁԵԱՅ , ՎԱՁԿԱՏՈՒՆ , Լատ. vectura , (սայլ, վաշէ) :

ՎԱՀՐԱՄ , Պրս. պահրամ, պէհրամ, յատուկ անուն մարդոյ : Հրատ (մորթակն) :

ՄԻՀՐԱՆ , Պրս. միհրան, յատուկ անուն մարդոյ : Տեսու և մարտ, Տրդատ, Միհրդատ, Ներսէս, Զարեհ :

ՇՈՒՇԱՆ , Պրս. սոսան, (ծաղիկ) :

Տ, տ, մեր այբուբենի գրերէն մէկը, Տ : Այս գիրը Լատինին Տ, (էս) գրին է, և փոխեալ 'ի մեզ Տ : — Սահաւ, տակաւ, — Սակառ, տակառ :

Գիտենք որ Արարք * և ր, կէտով մը կը գտնազանէ, ինչպէս նաև և ր և շ :

կայ նաև Յունարէն՝ σ ρ փոխանակող τ, զոր որինակ θαλασσα — θάλασσα τέσσαρες — τέσσαρες :

Իսկ զարով մեր

Ս, ս, գրոյն, այս ալ Լատին է, և նորա երրորդ գիրը, C : Ի մեզ հորիզմական գիրքը չէ պահուած : Տես և՛ Գ :

ՎԱՅԵԼՔ, ՎԱՅԵԼԵՄ ,

ՎԱՅԵԼՈՒՉ, Պրսկ. Էյլ, նոյն նշ. զոր բարեյշխատակ Գէորդ պալատական սահմանէ, «Գառմն իրին 'ի ժամանակի իբրու՛մ ըստ հաճոյից» :

ՓԱՐԱԽ, Պրս. ֆէրահէճ, նշ. հաւաքումն, ժողովին՝ խմբին 'ի մի վայր, — Այ թէ 'ի Հրէական փարախն ընթանան ազգք բազումք, այլ յեկեղեցի (Մէքէր. Գ.) : — Այ 'ի փարախ հաւաքեալ զգուշանալով 'ի գայլոց (Խր.) : Երրմէ և

ՊԱՌԱԿ, — Եկն 'ի պառակո հօտիցն որ առ ճանապարհուն (Ա. Թ. 4. ԻԴ. 4). Են. պղաղ, յորմէ ՏՃ. պղաղ :

ՊԱՌԱԿ ՊԱՌԱԿ, (խումբ խումբ) : — Առ միմեանս մակաղին և առ միմեանս պառակ պառակ արածին : Երրմէ 'ի հակառակէն

ՊԱՌԱԿ, ('ի բարգոյթեան) : ԵՐԿՊԱՌԱԿ, ԵՐԿՊԱՌԱԿԻՄ, և ՊԱՌԱԿՏԵՄ, ՓԵՌԵԿՏԵՄ, ՓԵՌԵԿԵՄ, Բազդ. պատել և պատառել, գրո՞ւ և արո՞ւ, հօտ և յօտել :

Երրմէ (փարախ) ԲԱՐԱԿ, շուն՝ պահապան հօտի, շուն պահապան, շուն : Երրմէ և

ԲԱՐԱՊԱՆ, պահապան դրան, զրոնապան : — Բարապանոց նշխարոց տեսեալ զքեզ սարսիցե՞ն (Թ. ԼԸ. 17) : Երրմէ (յայնարար)

ԲԱՐԱՆՈՐ, Են. βάρυρον, իբր վերին մասն չրջանակի գրան : — Ի վերայ երկուց սեմոց և բարաւորին (Ե. ԺԲ. 7) : — Սրակեսջիք զրաւորաւուն և զերկաքումք սեմօքն (Ա. Կ. 22—23) : Աւրիչ է

ԲԱՐԱԿ, (ած.) : Պրս. պարէյ, նոյն նշանակութեամբ : Երրմէ

ԲԱՐԱԿԱՄԱՆ, — Ամաշեսցին և կառաւորոքն բարակամանք (Ե. Ժ. Ժ. 9) : Դարձեալ ուրիչ է

ԲԱՐԱԿ, նոյն ընդ բոլակ, ՏՃԿ.

կէ-էրէլէ : — Եթէ լուսացիս բա-
րակաւ (Նբէժ. Բ. 22) :

Յորմէ (փարախ) համառօտեալ
ԲԱԿ, ափ

ԲԱԿ ՈՉԽԱՐԱՅ, ևւ բակ տան, որ-
պէս ևւ գաւիթ, գաւիթ ոչխարաց
ևւ գաւիթ ապարանից, ըստ օրի-
նակի Յունականին, քանզի Յն.
աճն, նշանակէ՝ թէ՛ զմին ևւ թէ՛
զմեան : Իսկ

ԲԱԿ ԼՈՒՄՆԻ, իբր թարգմանու-
թիւն Թբք. այ ալլէ : Տես ևւ կալ
լուանի : Յորմէ

ԲԱԿ ԱՌՆՈՒՄ : — Բակ առեալ
ծրանայ շուրջ զնովաւ (զլուանիւ)
(Նշէկ) : Իսկ

ԲԱՂ, իբր նախդիր կամ մասնիկ,
(՛բ բարդութեան), — բաղ-դասել,
— բաղաձայն, — բաղդասութիւն
ևւ կրկնութեամբ՝

ԲԱՂԲԱՂԵԼ, կցկցել :

ԲԱՂԲԱՂԱՆՔ, կցկտոր՝ բանք :

ԲԱՂԲԱՂԱՅՔ, նաւ :

ԲԱՂԱՅՔ, ԲԱՂԲԱՂԱՆՔ, — Զամե-
նայն զոր խօսեցիս, իբրև բաղ-
բայանս արձամարհեցին (Սեբէր.) :
ԲԱՂԱՂԱՆՔ, — Զոյն բաջազանս
սլորոք պատմութեամբ կարկատե-
ցին (Նշէկ) : — Մնատութեամբ լի
են բաջազանքն (Նոյն) :

ԲԱՐԲԱՆՁ, — Համարիմ զիմառ-
տութիւնն Յունաց յիմարութիւն ևւ
բարբանջ (Վեջօր) : — Իբրև զբար-
բանջ ձերութեան, որ սնցեալ զառ-
անցեալ իցէ (Ա. Գ) : — Որք զիւր-
եանց մտաց բարբանջ հաստատել
կամէին (Ուկ. Ա. Տէժ) :

Թուի լինել նայն ընդ Թբք. պալ,
(կապ, կցորդութիւն) :

(Տես ևւ շալ (մասնիկ) :

Գրի նաւ :

ՓԱՂ, — Փաղանուն, — փաղա-
սութիւն : Ուրիչ է՝ փաղաքուչ :


Իսկ

ՎԱՊԵՄ, Լա. capio, նայն նշանա-
կութեամբ, Թբք. պալլէ, որ

նայն է ընդ Թբք. քալլէ :

ՓԱԿԵՄ, — Կանգնեցին զգրունս,
զփակս ևւ զնիգօ նորա (Նեէժ. Գ. 14) :
ՓԱԿ, ՓԱԿԱՆՔ,


կապեմ, իբր՝ քալլէ :



փակեմ, իբր՝ պալլէ :

Այսպէս

կալ, իբր՝ կէլէ :



գալ, իբր՝ քալլէ :

— Եղիցին ՚ի նա յուսացեալք ա-
մենայն փառաւորք տան հօր իւրոյ
'ի փոքրկանց մինչև ՚ի մեծամեծս,
(ևւ զամենայն անօթն ՚ի փոքրէ
մինչև յանօթն ազանովթայ, բաց-
ցէ ևւ ոչ ոք իցէ որ փակիցէ, ևւ
փակեցէ, ևւ ոչ ոք իցէ որ բա-
նայցէ), ևւ ևղիցին կախեալ զնմա-
նէ յառուր յայնմիկ (Եւայ. Ի. 24) :
Փալլէն զնալ քալլէն սալլէն Յու-
նալլէն յեջ իւր : — Բազում սլորոք
էին յառուր ևւ զիւրի ՚ի մէջ Իսրա-
յէլի յորժամ փակեցանն երկինք զե-
րիս ամս ևւ զվեց ամիս (Ղաւկ. Գ.
25) : — Կապեաց Եղիս զանձրեա-
ծին ամպ ևւ արձակեաց (Սեբէր.) :

ՓԱԿԱՆԵՄ, յորմէ ՚ի հակառակէն՝
ԲԵԿԱՆԵՄ, ԲԵԿՏԵՄ, ԲԵԿՈՐ,

Յորմէ (փակեմ) իբր ՚ի հակա-
ռակէն՝

ԲԱԽԵՄ, — Յորմէ հեռէ մացէ
(Յն. ևւ իցէ) տանուաէրն ևւ փակեա-
ցէ զգուռնն, ևւ սկսանիցիք կալ
արաքոյ, ևւ բախել զգուռն (Ղաւկ.
Ժ. 25) : (Այլս. քալլէն իւրէն
քալլէ քալլէն երբ) :

ԲԱՍՍԵՄ, յորմէ (բախեմ) ՚ի հա-
կառակէն՝

ՓԱԽՆՈՒՄ, ՓԱԽՉԻՄ, բաղդ. առ,

ապրուս եւ ապրիմ, պնդեմ եւ պրն-
դիմ, վանդեմ եւ վանիմ, դերծում
եւ դերծանիմ, պրկեմ եւ փրկեմ եւ
պրծանիմ :

• • •

ԿԱՊՏԵՄ, Լտ. capto, նոյն նշ.
ԿԱՊՈՒՏ, իսկ
ԿՈՂՈՊՏԵՄ, Յն. κλοπεύω, κλέπτω
Իսկ κλώψ, (սեպ.) κλωπός, նշ. գող :
ԿՈՂՈՊՈՒՏ, κλωπή, նոյն նշ. :

• • •

ԱՅԳՈՐԵՄ, ԱՅԳՈՐԵԼԻ, — Տե-
ղի աչգորիի (Տես Ա. Եջ. Գ. 15).
Յն. շրդաκτιτύριον, Գաղղ. salle
d'audience, կամ Թրք. «تذکره» :
Մեր

ԱՐԵԱԼՈՅՍ րատք որ տարրեր ուղ-
ղադրութիւններ ունի, աշարուրջ,
աշարուրջ, նաեւ տարրեր ստուգա-
բանութիւններ, ինչպէս կը ցուցընէ
Ն. Հի. Բս. մեր կողմանէ կը ստու-
գարանուի այսպէս. — Բաթա ստորդ
գրչութիւնն է՝ արչարոյս, իրր ար-
ջարոյս, եւ այսպէս ըլլալը Յունա-
կանին թերադրութիւնն է, քանզի
Յն. λύκη եւ λύκος, յոյժ նմանաձայն
են, եւ λυκαυγής, λυκόφως, նշ. ար-
չարոյս, նաեւ վերջարոյս, եւ λυκοψία,
նշ. դիշեր աղօտարոյս : Ի λύκη (այդ)
բառէս, որ համարեալ 'ի նմանա-
ձայն բառէս՝ λύκος (գող), փոխի 'ի
գալարոյս, իրր Գաղղ. entre chien
et loup : Բաղղ. ծնկաւէր :

• • •

ԲՈՃԻԿ, որ եւ
ՀՈՈԳ, Պրս. բո-ղ, եւ Զէնա՝ բո-ճ,
նշ. օր, եւ բո-ղէ, բո-ճէ, նշ. օրա-
կան պարէն, օրական ապրուստ,
օրական ստելիք : Տես եւ պատ-
ուձակ, տես եւ թոշակ :

— Տայր Յոսիէփ սոճիկս հօրն եւ
եղբարք իւրոց ցորեան ըստ բերան
(Ծննդ. Խէ. 12) . ին. κατὰ στόμα,

(ըստ մարդաթուի) մերձաւոր է κατὰ
στόμα (ըստ բերան) :

• • •

ՄՈՅՐ,

ՄՈՒՐԱՆԱՄ, ՄՈՒՐՈՂ, Յն. μοῖρα,
μοίρα, μόρος, μορίον, յորմէ ՏՃ. մո-
րոս, նշ. մասն, բաժին, բաժնա,
առնուլ բաժին, ունել բաժին, իսկ
μείρομαι, զրկիլ, չբաւորիլ :
— Մի՛ պակասեցէ . . . մուրող որ
չբջիցի 'ի ցոյց (Բ. Թաթ. Գ. 29) :
— Որդիք նոցա մուրողք եղիցին
(Մարտ.) :

• • •

ՊԱԿՆՈՒՄ,
ՊԱԽԵՄ, — (Ու. Եւոյ.) :
ՊԱԽԻՄ, — (Ա. Մ. — Փէլա.) :
ՊԱԿՈՒՑԱՆԵՄ, ՊԱԽԵՑՈՒՑԱՆԵՄ,
(Ու. Եւոյ. եւ Մարտ.) :
Յորոց աշխ.

ՎԱԽՆԱՄ, ՎԱԽՈՑ, Պրս. պ-տ,
նշ. երկուդ, եւ պ-տէրէն, պ-տե-
նէրէն, երկնչել : Ուրիշ է
ՎԱԽԲ, ծագեալ 'ի ձայնէս՝ շառ,
(բաւուս) : Կազմութիւնը բաղդ. բու-
նայ եւ վէգ :

• • •

ՈՂՈԳՈՄԷՆ, գրի եւ՝ ողողում,
ողողումէ : Թուի լինել նոյն ընդ էլաւ-
օսումս : որ նշ. մշակութիւն ձիթե-
նեաց, կամ որ ինչ վերաբերի 'ի ձի-
թիւնի, ըստ մեզ մասնաւոր առմամբ
նշ. գտօնն՝ կոչեցեալ

ԾԱՂԿԱԶԱՐԳ (*), եւ որպէս կոչի
տօն կամ օր արմաւենեաց, (Յն.
էօրտի կամ ἡμέρα βατίων), կոչեցեալ
է նաեւ ողողումէն, իրր տօն կամ
օր ձիթեցեաց :

(*) Ծաղկագորգ, որ արմաւենեաց ե բա-
բերանուցեան, ('ի յն. Էւրոզիմէսու, բարե-
բանեալ, օրմեալ, կամ իրողմուս, վարսա-
գեղ, անտաւագորգ, ծաւագորգ) :
(Ն. Հի. Բս.) :

Յայտնի է որ քամիկը դեռ
 ՉԱՐՉԱՐՄԱՐ կանուանէ այս տօնը,
 որ ծաղկազարդ կամ ծառազարդ բա-
 րից աղաւաղութիւնն ըմբռնած են
 գիտունք, սահայն գիտնոց սոււած
 այս անունները մեր բուն հին նախ-
 նեաց իտպա անձանօթ էին, նաքա
 երբէք այս տօնը ծաղկազարդ կամ
 ծառազարդ չանուանեցին, այլ պար-
 զապէս տօն արմաւենեաց, կամ Յու-
 նական ձայնիւ ողորմէն, (տօն ձի-
 թենեաց)։

Յն. էլաւի (*), նշ. ձիթենի, եւ
 էլեւնոս, ողորմ, աղիողորմ, զուա-
 զին։ Եւ այս Յունական բառից մեր-
 ձաւորութիւնէն՝ մեր մէջ ալ՝ շր-
 շր-շր-շր բառ մը ստեղծուած է, սա-
 կայն միայն ժողովրդային շրջանա-
 կին մէջ մնացած, եւ այս բառն
 ալ կը թուի թէ, Պրս, շր-շր, շ-
 շէ շր-շէ, շր-շր-շէր ձայնն է, որ կը
 նշ. ողորմ հառաչանք, ողբաձայ-
 նութիւն, հեծեծանք։

Աղոթուաց եւ երգոց ողբաձայ-
 նութիւնք Ծաղկազարդի օրէն սկը-
 սեալ կը լսուին յեկեղեցւոջ։

Այս Պարսիկ ձայնը՝ շր-շէ շր-շէ,
 կը տեսնենք հայկական օձումն ըն-
 դունած

ԴԱՐԻԻ ԵՒ ԴԱՐԻԻ, — Եւ Յորդա-
 նան գայր լցեալ դարիւ եւ դարիւ
 որպէս յաւաւրս հնձոց ցորենոց
 (Յեռ. Գ. 15)։ Իրր՝ հեծեծելով կամ
 գափուան կոծելով, կամ իրր թրք.
 իւււ իւււ, Յն. ὁ δὲ ἰσροδάνης ἐπλι-

ροῦτο καθ' ὄλην τὴν κρηπίδα αὐτοῦ.

Յորմէ եւ Ազաթանդեղոս. — Գեան
 Երաօն յարուցեալ գայր դարիւ եւ
 դարիւ։

Պինդ վերը յիշուած էլաւուկուն
 արմատին կը վերաբերի նաեւ

ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ, ՈՂՈՐՄԻՄ, Յն.
 σπλάγγνον, նշ. աղիք, գիթութիւն,
 σπλάγγνίζομαι, գիթամ, ողորմիմ, —
 Աղիք անցարշապաց անողորմ են (Ա-
 ռ-ի ժԲ. 10). ին տὰ σπλάγγνα τῶν
 ἀπέθων ἀνελετήμονα.

Անոր դարձեալ
 ԵՂԵՐ, ԵՂԵՐԱԿԱՆ, ԵՂԵՐԱՄԱԿՐ,
 ԵՂԵՐԵՐՊՈՒԹԻՒՆ, Յն. Έλεος, Գաղղ.
 chant lugubre։

Եւ ՚ի բառէ աստի
 ԵՂԵՆ, աղէս, Քնաս, չարիք,
 փտանդ, Յն. ἐλεγγίς, կշտամբելի,
 յանդիմանելի, եպիբելի։

Տես եւ աղագ, յաղագ։

— Որ լինելոց էր առ եղեռանէ
 նմա եւ արարածոց իւրոց (Եւ-ի)։

— Չայն ոչ եթէ առ եղեռանէ ինչ
 լեալ ասեմք մարդոյն, այլ փտն
 լաւութեանց (Աւր)։ — Յորժամ յա-
 ջողեցի մեծութիւն չարին, զլիտն
 եղեռան է (Ու-ի)։ Իսկ ՚ի ճառին
 (Ու-ի. Հու. ժԳ. էջ 165). «Կազմեալ
 փայլատակուն զլիտն է-ւ-ւ-ւ»,
 ընթերցի՛ր եղեռան, ըստ ակնար-
 կութեան Ն. Բէ-ւ.։ (Տես ողորմէն)

ՈՂՈՔ, — Պատասխանի ողորմ
 դարձուցանէ զարմատութիւն (Ա-
 ռ-ի ժԲ. 1)։

ՈՂՈՔԵՄ, իրր կակղել աղաչաւոր
 բանիւք, կակղել իրրեւ իւղով։

Յորմէ ՚ի հակառակէն

ԲՈՂՈՔ, ձայն բառնայ, ՚ի ձայն
 բարձր գոչել, գանգաւել, Բաղղ-
 կոչել եւ գոչել, հեծել եւ հծծել,
 շանթել եւ շնթել, դուսն եւ քուս,
 ճիկ եւ ճիչ, մնչել եւ մսնչել։

ԲՈՂՈՔԵՄ, եւ

ՈՂՈՔ, իրր պինդ՝ սովուն, հաս-
 տատուն մասն մարմնոց։

(*) Յունականերդ Ջլաւոն (ձէթ), և Έλεος
 (ողորմութիւն) ձոյնածայնք են, սարբերայր
 յուղազրուեան։ Եւ ՚ի մեզ՝ ողորմիմ, ողոր-
 մութիւն, որ գրի Ո իւ, նոյն յունականէ՝
 միայն E. փոխեալ Ո։ Այսպէս և առ Լա-
 տինս, oleum, ձէթ, ծագեալ ՚ի յն. Ջլաւոն.
 Լա. oliva, (ձիթապտուղ) յն. էլաւա, Լա.
 olivatum. (ձիթաստան) յն. էլաւոն, Լա.
 olea (ձիթենի) յն. էլաւա։
 Այսպէս եղած են և ՚ի մեզ ողորմէն, ողոր-
 միմ, ողորմ կաղն։

ԲԵԻՐ, Պրս. ԴԵՂԷՐ, նոյն նշա-
նակութեամբ, այսինքն՝ ասան նա-
զար, (10,000) : — Մատուցաւ աս-
նա պարտապան մի բեր քանքա-
րայ (Մարթ. ԺԸ. 24) : յն. αὐρίων
ταλάντων : Պէտք չէ շփոթել ընդ
ԲԵԻՐ, Պրս. ԲԵՐ՝ նշ. բազում :
— Բիւր առասպելա յօդեցին Պարսք
գնանսէ (Սոր.) : Իսկ

ԲԻՒՐԱՍՊ, Պրս. ԴԵՂԷՐԷՍՊ, որ կը
թարգմանի՝ 10,000 ձի (ունեցող) :
Մարայ Աժդահակ թագաւորին մա-
կանունն է : Եւ Աժդահակ անունին
բունն ին Պարսկային հնչումն է՝
— ԴԷՆԱ՝ ԴԷՆԱ՝, եւ Սանսք. ասի (ahi),
Չէնս՝ ասի (asi) կամ ասի,

Յորմէ ՚ի մեզ
Իժ, նշանակէ՝ օձ :

Պարսից առասպելը կ'ըսէ թէ
Հրաւրէն (Ֆէրիսուն) զԱժդահակ
ԴԵՂԷՐԷՍՊ կամ ԴԵՂԷՐԷՍՊ (Դմբա-
ընդ) անուն բարձր լեւան վրայ
բանեաց, որով Պարսիթէսոսի կող-
կասու վրայ բանեաց ըլլաւուն ա-
ռասպելաց կը նմանի :

— Կնճիւն Հրաւրէնայ . . . զարթ-
չիւն Հրաւրէնայ, եւ ասան զԱժ-
դահակ յայրս ինչ լերինն եւ կա-
պել (Սորէն.) :

ԿՈՎՈՐԴԻՒՆՍ,

ԿՐՈՎՈՏԻՆ, Յն. κροκόδειλος, որուն
ուրիշ բառով կ'ըսենք փրանսն :

(Տես գրասոյ) :

Արդ մերս

ԿՈՎՈՐԴ (*) , (յորմէ ձեւացեալ է բառս

(*) Կօվոր է արտ. յն. λάρυγξ, φάρυγξ.
ասիին իրապէս նիւթակուն է, սօձ. արթը-
կամ արթը. Իսկ երկրորդ տանկերէնին նշա-
նակութեամբն է, որ կրուի արտ. եւ կրու-
ուի արտ. Կօվոր է, և Հոյերէն որորտատ,
որորտայ, որորտայ : Յն. λαιμός, Գոզգ.
gorge, gosier : Այս յուճական բառը կը
նշանակէ նաև որորտայութիւն :

ՈՐԿՈՐ), կ'երեւայ թէ այս գազա-
նին անունէն կը ծագի

(կրոկոս — կոկորդ)

1 5 2 3 4 6

— Պատու նորա քաղցր է ՚ի կո-
կորդի իմում (Երէ.) :

Յորմէ (կրոկոս) ՚ի հակառակէն
ԿՈՐՏ, զի նման է նմա, եւ զի
յոյժ փոքր է քան գնա : Բազգ. ցուլ
եւ աւլ, փրեղերք եւ աղբուկ :

Յորմէ (արկոր)

ՈՐԿՈՐՍ, ՈՐԿՈՐՈՍ, ՈՐԿՐՍՈՒ,

Ունինք նաև

ՆԱՆԿ, Պրս. ԴԵՂԷՐԷՐ, որ նշ. փր-
անսն, կոկորդիլոս կամ ձիագետի,
Յն. γαλαλέων, գաղան ծովային,
երկակենցաղ :

Յորմէ ՚ի հակառակէն

ՆԱՆԿ, (ցամաք երկիր, հող) :
Տես աւան եւ հրանայ. բազգ. փոկ
եւ փոկ, գետ եւ դեպին, գաւառ
եւ կաւառ, ցամաք եւ ծմակ, ստին
եւ ոստին, Վար եւ չոր :

Այս գազանը կամ ծովային նան-
գը (γαλαλέων) կ'ըսուի Պարսկերէն
նաև ֆէրէ-արթէ, որ թարգմա-
նի՝ արեւակողմը գարձող, (արե-
ղակնատենչիկ). կ'ըսուի նաև ֆ-
ֆէրէ-արթէ, (արեւապաշտ), եւ
այսպէս ըսուած է, վասն զի միշտ
երեսը արեւին կողմը կը գարձնէ,
եւ բերանը դէպ ՚ի արեւը բանալով
կը քնանայ :

(Ուն. ՄԵՂՆ. Մարթ.), « Վան էր
՚ի մեծացուցէն վրիպեալ, եւ զչքա-
ւորն թախանձես, զհասուցին խըլ-
խըլես, եւ զարեւելուան (*) հա-

Թէ րո Շարայի որորն է, մեր Շիրակայ
ամբարըննն : (Յոր) : և յունական բար-
դուութիւնը λαιμαργία, λαιμαργος, λαιμαργέω
(և λαιμός, սով) :

(*) Արեւելուց, (որպէս թէ արեւատու),
ἀγνώμων, ingratus, սպառնորն, որ ոչ ան-
նայէ զբարեստի կենաց, և սոյն բարեաց,
կամ դուստան կենաց, անմտ, անձանայող,
սպերատ : (Ն չի. Բն) :

սուցանելի (*) (Տպ. հատուցանելի) հաշուբու : Այս խօսքին մէջ՝

ԱՐԵՒԻՇՈՒՇՏ, (կի՛ է գրչի սխալ շունի) կը թուի նշանակել իբր իր հայեցուածք՝ շեշտ կամ ուղղակի արեւին կողմը նայող, կամ դէմքը յարեւակողմն շեշտող, եւ թէ՛ վերը յիշուած ֆիլոսոֆերէրէին թարգմանութիւնն է, եւ կը նշ. յափշտակող եւ նենգաւոր, ինչպէս կոկորդիլուն է :

Սօսքին կարգէն ալ այնպէս կը հասկըցուի, քանզի յափշտակողը հատուցանելու կամ նորէն ետ դարձընելու համար չի յափշտակեր, եւ զուն, կ'ըսէ, յափշտակողը՝ հատուցանելի կը կարծես :

Յոյն ընտքին ἀγνώμων, թէ՛ ապերախ կը նշանակէ, եւ թէ՛ խարդախ, նենգաւոր, տխտաղբուծ, զրուժան, որ սչն կայ 'ի բանի իբրուժ : Ունինք առ եզնկայ :

ԱՐԵՎԱԿՆԱՏԵՆՉԻԿ, «Առ 'ի յարեւել զարեգակնատեհնչիինն արկանելոյ», ըսել կ'ուզէ՝ արեւողայտ, եւ այս բառն ալ ֆիլոսոֆերէրէին նշանակութեան կը մօտենայ :

ՎԷՊ. Յն. ἐπίπεια, (ճարտարութիւն ասացուածոց, գեղեցկութիւն բանից) : Կազմութիւնը բաղդ. վսեմ, վրան :

ԽՈՐՏԻԿ, Պրսկ. Խօշո, Խօշոէնէ, նշ. կերակուր պատրաստ, կերակուր ուտելի :

ՍՏԵՐՋ, ՍՏԵՐՋԱՆԱՄ, — Ոչխարք քո եւ այժիք ոչ ստերջացան (Ծն. ԼԱ. 38) : Յն. στερεα, նշ. ամուլ :

(*) Հատուցանելի, բազմ, եզնիկ 69 — «ե միան գոտիժու կորիւն սնուցեալ օտէ 'ի համբոյր և 'ի բժինս, մինչև պատել զսնուցանելուսն» :

ցամաք (երկիր), Պրս. Խօշոէնէ, ամուլ, ստերջ, (ստի զկնոջէ եւ զամենայն կենդանեաց), եւս եւ զգեանոց : Մի՛ շխոթիր ընդ ստերջանա՛մ : (Տես զբառը) :

ԲՈՒ, Պրս. պահ, պահէ, նշ. յուպոպ ՏՃ. շարժ :

ԳՈՒ, (անուն) : — Վա՛շ զի ջեռայ եւ տեսի զդոյ (Ու՛. Եսայ) :

ԳՈՒԱՆԱՄ, — Որ 'ի տապոյ ջերման զըմանոյցէ (Ու՛. Եսայ) : Եւ

ԳՈՒՈՐՇԻ, ԳՈՒՈՇԻ, — Ի գոլորշուոյն որ 'ի սրտէ երկրի 'ի վեր ցումնայ (Ե՛. Ե՛) : — Յառաջ քան բզհուր գոլորշիք հնոցի (Սէրո՛ ԻԲ. 30) : Լա. calor, նշ. ջերմութիւն, նոյն է եւ calor, յորմէ

ԳՈՒՋ, (այսպէս եղած է՝ չըլլալու համար ֆուշո) : Աստոյ կազմութիւնը բաղդ. զոդ եւ գաղտ, խոհ(ակեր) եւ խոհ, զորել եւ գալարել : Տե՛ս եւ՝ մարգավար :

ԳՍՐՈՎ, զրի եւ
ԳՐՈՎ,
ԳՍՐՈՎԵՄ, ԳՐՈՎԵՄ, Յն. διαύρω, նոյն նշանակութեամբ : Իսկ
ՊԱՐՍԱԻ, ՊԱՐՍԱԻԵՄ, նոյն ընդ
ԲԱՐՍԱՆԻ, ԲԱՐՍԵՄ, Յն. περιούρω, նոյն նշանակութեամբ :
ԱՆԲԱՍԻՐ, (գարով, պարսաւ, բասր . . .) :

ԱՐՈՒՍԵԱԿ, (սեռ.) արուսեկ-ի՛ Սրար. արուսէ՛ նշ. փստուռայ, ՏՃ. ԵՂԻԲԷՂ պե՛ճէնէ, Պրս. շեպիւտայ, (գիշերսփայլ) : Իսկ ըստ մեզ ծանօթ մոյորակն, Լա. lucifer,

ԼՈՒՍԱԲԵՐ, — Զխորդ անկաւ յերկնից արուսեակն որ ընդ առաւօսն

ծաղիք (Եւսյ) : — Տեսիլ նորա իր-
րեւ զտեսիլ արուսեկի :

ՎԼԵՄ, Յն. κωλίω, նոյն նշանա-
կութեամբ : Յորմէ

ՎԼԱՆ, Յն. κελινδρος : Եւ

ՎԼՈՐԵՄ, — Եթէ զլորիցի մին,
կանգնեացէ զնա ընկեր իւր, եւ վաճ
միումն յորժամ զլորիցի (Ժուդ. Գ.
10) : — Եղէ մերձ 'ի զլորի (Սուշ.
Ճժէ.) :

ՎԼՈՐՈՒՄԸ, — Սա կայ 'ի զլո-
րումն եւ 'ի կանգնումն բազմաց
(Ղուկ. Բ. 34) : Եւ

ՔԱԼԱՐԵՄ, ՔԱԼԱՐՈՒՄԸ, եւ

ՔԵԼՈՒՄ, — Եղիլ զաղիս նորա
(Գոր. Ե. 30) :

Յորոց 'ի հակառակէն

ՔԻԼ. — Ո՛ր չափեաց զերկինս թը-
զաւ, եւ զերկիր ամենայն քիւ-
Եւսյ) : — Ոչ աւելի զթիզն քան
զքիզն դամնեմք (Եւսյ) : Եւ

ՔՍԼ, քանդի այս ալ չափ մըն
է, բնչոյէս նաեւ՝ կանգնու : — Ոչ
ապ ձեզ յերկրէ նոցա եւ ոչ +այլ
մէ +որն (Օրէն Բ. 5) : — Եւ ոչ ետ
նմա ժառանգութիւն եւ ոչ +այլ մէ
+որն (Գործ. Է. 5) : Յն. β.μα ποιο :
Բաղդ. թուզ եւ թիզ. ծաղիլ եւ ծա-
ւաղիլ, ծարրել եւ ծրարել, բուսն
եւ բուլ, Իսկ

ՔՍԼԵՄ, է իրր աչիս որ կ'ըսուի
նաեւ +ալէ :

ԿՆՃԻԻՆ, Պրս. +իւճ, նշ. գան-
գաւք հերաց, խորշոմք այսից,
հանդերձից, սլորք չուսի : — Ի
դասնութիւն մաղձի եւ 'ի կնճիսն
անիրաւութեան տեսանեմ զքեզ
(Գործ. Ը. 23) . յն. πύδος : — Լոյծ
զկնճիսն անիրաւութեան (Եւսյ. ՄԸ.
6) : — Գտաւ կնճիսն յարոց Յուզայ
(Երէմ. ԺԱ. 9) : — Ոչ խոժոռեցաւ

ինչ, եւ ոչ ամենեւին կնճիսն ծնա-
յերեսս նորա (Վրտ. Հրտ.) :

ԹՈՊՐԱԿ, (աչիւ.), Պրս. Բէ-դրէ,
ՏՃ. Բորդ :

ՔՆԱՄ, յորմէ
ՉՔՆԱՄ, Յն. κινέομαι, κινέομαι,
κινούμαι, եւ κνήμη, նշ. բարձր,
արուսք :

ԿՈՐՈՎ, Լա. vigor, յորմէ
ԿՈՐՈՎԻ, յորմէ 'ի հակառակէն՝
ԳՈՐՈՎ, ԳՈՐՈՎՈՒՄ, յորմէ
ԱՆԱԳՈՐՈՅՆ, ԱՆԱԳՈՐՈՒՆ, եւ
ՈՐՈՎԱՅՆ, այսպէս եւ Յն. κοιλία
(որովայն) եւ κηλίω (գորովել)
σπλαγγνον (աղիք), եւ σπλαγγνίζομαι
(գորովել, զթալ) : Բաղդ. արդանդ
եւ արգանաղի :

ԿՆՆՁԱԿ, ըստ մեզ՝ իրր րանջա-
կալ, կրճկալ, Պրս. Բէշէնդ, Իսկ
ըստ Յն. եւ Լա. λέντιον, linteum,
նշ. իրր աչիս. Լա. Էր-էնդ, ՏՃ.
դէշ : — Ասեալ զննջակ մի սիւ-
ժաւ (Յուշ. Գ. 5) : Յորմէ

ԼԱՆՁԲ, — Ի վերայ րանջաց եւ
որովայնի (Մանգ.) :

ԼԵՁՈՒՎԱԿԱՐ, Յն. γλώσσαργος,
πτόμαργος :

ՎԽԱԳԱՐ, Յն. κεφαλαργίς, Յու-
նական վերջաւորութիւնն άργ, փո-
խեալ 'ի մեզ Էր :

ԲԼՇԱՆԱՄ, Պրս. Բէ-լ-ճ, նշ.
տկարացեալ անդամ, թող անդամ :

Յորմէ
ԲԼՇԱԿՆՈՒԹԻՒՆ, (ըլլ—ակն) :

ՊԱՆՈՒՅ, իբր համառօտութիւն
բառի՝ g (a կ ա) կ ա պ :
ՏՌԿԱԿԱՊ, 4 3 2 1
Այսպիսի համառօտութեան օրի-
նակներ .

Դատարար—ստիս, վախճան—
վերջ, երանգ—ներկ, պատկեր—
կերպ, ճառագայթ—ջահ, ածապա-
րել—ճեպել, զանազանել—զննել,
Կարեգին—Փութգէն, Մարիբաս—
Մետրոպ :

* *

ՈՒԹ, Յն. ὄκτω, Լատ. octo, իտ,
otto :

ՈՒԹՍՈՒՆ, ՏՃ. սեփէն, իբր՝ սեփէշ-
սէն :

ԻՆՆ, (սեռ.) ըննի, Պրակ. նիւն,
Յն. ἐννεά :

ԻՆՆՍՈՒՆ (*), ՏՃկ. քոսսան, իբր՝
քոսսուսան :

* *

ԲԱԿԼԱՆՈՐԱՆ (**), թարգմանու-
թիւն Յունական ձայնիս՝ κινεματωγραφία :

(*) Ուն կամ սուն. մասնիկը թէպէտ թուրքն
այ ունի, սակայն միայն սեփէն, քոսսան,
բառերուն վրայ . իսկ մերը՝ երեսուն, բա-
ռասուն, յիսուն, վաթսուն, եօթանասուն,
ութսուն, իննսուն :

(**) Կը բաղկան 1859 թերթէ մը, Երեւանի
Մարտ 1 ի թուին ինչ որ Տէրոյնց պատուելի
կը գրէր այդ բառի ստուգարանութեան մասին :

Մեծ պահոց առաջին օրուան տրուած այս
անունս ոմանք սեփէն-քոսսան կը ստուգարա-
նեն. և կ'ընեն որ Եկեղեցիները խորաններուն
վարդապետը իրաւում և սեղանները զոցուած
ըլլալուն համար այս անուն այն երկու շարքի
օրուան յատկացած է : Բայց թէ որ այս անունս
պատճառ ասանկ մը ըլլար նէ՛ րուն բարեկեն-
դանին օրուանը ստորու էր այս անունը . վասն
զի խորանները նայի և առաջ րուն բարեկեն-
դանին օրը զոցուած կը տեսնուի . շարքի ի-
րկուսընէ զոցուած ըլլալով : Ուստի մեզի մէկ
ուրիշ ստուգարանութիւն մը աւելի յարմար
կ'երեւի :

«Յայտնի է որ յոյները բարեկենդանին վեր-

Բազդ. գաշխուրան, Տե'ս աշ-
խարհէ : Յն. ἡ πινυρα, թարգմանի՝
բակղայ-կիտոց, այն է՝ ազդ ինչ ար-
զանակի՝ պատրաստել բակղայի .
էն πινυρα կամ, էն πινυρα πινυρα,
էտ անուն տօնի առ Աթենացիս, որ
հանդիպէր յամեսանն Նոյեմբերի, և
ամիսն կոչէր πινυρα, որուն վե-
ցերտոց օրը կոչէր τηπειθα δαδ, (կա-
նանց) :

Հիմա այ զեռ Յոյները մեծ պա-
հոց առաջին օրը՝ Չուրի մէջ թրջոց
զրուած ոչ (եփած) բակղայ ուտելու
ստիպութիւն ունին :

* *

ՊԱՐԿ, Պրու. պէրկ' նշ. պատրաս-
տութիւնս պիտոյից ճանապարհի :

չին շարժուն միս ուտելէն կը կտրուին. և այն
կիրակիին քոսսան կ'ընեն . որուն ճիշդ բա-
ռական թարգմանութիւնն է հոյերէն Խիտոց,
և ստանկերէն է՛ սեփէն բառերը, և այն կի-
րակիէն մինչև րուն բարեկենդան՝ եօթն օր
նաւակտօրի կերակուր կուտեն . և այն
շարժունս քոսսան կ'ընեն, որ քոսսան-
քոսսան ըսել է : Ասոր նման ստուգարանու-
թիւն մը ունենալ կը կտրուածք քոսսան քոսսան
անունն ալ . և կը գտնուի որ քոսսան բառը՝
նոյն իսկ արարացոց քոսսան բառն է . որ քո-
սսան է հետեղէն . ինչպէս են սոսն, սիստ,
լուրիս, բրինձ, և այն հետեղէնները որուն
յատկացած է բարձր բառը : Քոսսան ալ
ասկէց կելլէ որ հետեղէն ծախող ըսել է : Խո-
քան ալ պարսկերէն քոսսան յոգնականն
է, որ ըսել է ուսող . ինչպէս նախօր
ուսող բառին մէջ, և այսպէս քոսսան քոսսան
ըսել կըլլայ, հետեղէն ուսողներ . կամ հըն-
տեղէն ուտելու օր : Այս ստուգարանութիւնը
մեզի օրինակուր կ'երեւի . և յայտնի է որ մեր
ոչխարճարար լեզուին կերպուորուած ժամա-
նակը... Պարսից տէրութեան ձեռքն ըլլալով՝
պարսկերէն լեզուն ալ մեր այն ժամանակի
նայնեացը ժամած էր : Այս բառիս զործա-
ծութիւնը զրոց մէջ տեսած չունիմք, որկէց
կը գուշակեմք որ վերջին ժամանակները հնա-
րուած է :

(1887 Փետրուար 21, Մասիս շարժու-
թիւն) :

պաշար ճանապարհի : — Մի՛ պարկի ի ճանապարհ՝, եւ մի՛ երկուս հանդերձս ունիցիք (Մատթ. 1) :

ԹԱՂԱՐ (*), աման խեցեղէն, բառ չեղաթայրց՝ ըստ ձայնին եւ ըստ նշանակութեանն . ՏՃ. սփռել :

— Վաղ իսկ ծաղկունք զան յերեւան պարագիր ՚ի նեղ թաղար, (Բար. Վերբէ) :

ԱՆԴԱՃԵՄ, ԱՆԴԷՃ, Պրս. էն-տալէ, նշ. հող, վարանք : — Սկսուանդածի եւ քննել : (Երէշ) :

ՈՒՏԻՔ, (սեռ.) ուտեաց, թարգմ. Թն. τὰ φαγίδια :

ՏԱՇԵՄ, Պրս. թէշ, թէշէ, նշ. ուրազ (գործի հիւսանց) : Թորմէ ՏԱՇԵՂ, ՏԱՇԵՂ, էշ, էշ, մասնիկները բաղղ. առասպել, երկ-իղ, երկ-եղ, պատասակալ :

ՊԱՅՄԱՌ, Արար. պէյլա, նշանակէ՝ սպիտակութիւն, լուսաւորութիւն, յորմէ պէյաշ, սպիտակ :

ՎԱՐԱԳՈՅՐ, Պրս. ֆէրաշէյր, նոյն նշանակութեամբ :

ՎԱՐՈՒԺԱՆ, Պրս. վերշ, վերշան, նշ. սատրակ, ՏՃ. քաճար :

ԽԱԺԱՄՈՒԺ, թուր լինել Պրս. իւլաշաշ, իւլաշաշ, որ նշ. փոր, աղաղակ ամբոխի, կազ եւ կոխի :

— Այլ այն խաժամուժ ամբոխ (Յովհ. է. 49). Թն. ἀλλ' ὁ ὄχλος οὗτος, (այլ այն ամբոխ), Հայերէնին մէջ՝ Խաժամուժ բառն յաւելուածով զըրուած է : Բաղղ. կափարիչ :

ՍՏԵՒ, — Թովհանէս ունէր հանդերձ ՚ի ստեւոյ ուղտու (Մատթ. Գ. 4) : Թն. θριξ, (մազ, բուրդ) : Մերս է ՚ի Թն. στύπη. στύπη, (բուրդ, ստորին տեսակը), յորմէ ՏՃ. էս-թէ-պէ, այսպէս եղած է՝ չըլլալու համար սփռել :

ԲԱՐԲԱՐՈՍ, Թն. βάρβαρος, որ ոչն է Հեղեն, որուն Պարսիկ բառով կ'ըսենք

ԽՈՒԺ, Պրս. էտաշ, (Սկիւթացի) : ԽՈՒԺԱՍՏԱՆ, Պրսկ. էտաշ-էտան, (Սկիւթիա) :

Թորմէ (խուժ) ձեւացած է ԴՈՒԺ, — Եթէ ոչ գիտիցեմ ըզգորութիւն ձայնին, լինիցիմ այնմ որ խօսիցին ընդ իս խուժ, եւ նա որ խօսիցի ընդ իս, զուժ (Ա. Կորնթ. ԺԳ. 11) : — Թն. εἶν οὖν μὴ εἰδῶ τὴν δύναμιν τῆς φωνῆς εἶσομαι τῷ λαλοῦντι, βάρβαρος. καὶ ὁ λαλῶν ἐν ἐμοὶ βάρβαρος :

Եւ բարդեալք ԽՈՒԺԴՈՒԺ, ԽՈՒԺԱՎՈՒԺ, ԽժԻԺԱՎՈՅՆ, — Ուր ոչ է Հրեայ, եւ ոչ հեթանոս... խուժուժ (Թն. βαρβαρός), Սկիւթացի, ծառայ, աղատ (Կորնթ. Գ. 11) : Բաղղ. արհամարհ, կերակուր, հայտնել, բարձրաբերձ :

ԼԵՐԴԱՐԵԿԵՄ, (ՏՃ. էօթէ-նէ-քօ-քարմաք) : — Հանդերձից շուք թաղաւորաց բացուստ ՚ի բայ զշարապործս լերդաբեկէ (Ոսկ. Բ. Կորնթ.) :

(*) Պրս. սփռել, բաժնիկ գինեոյ (ըստ Գերդ դարի), Թաշար անօթ կուեղէն իրրեւ պոյսն, եւ ծաղկանց (ըստ ՏՃ. Հյկ. Բա.) : Թաշար, խեցի, կուժ, սպիր (ըստ ՏՃ. Հոյ Բառարան) :

ՅՈՒՌՈՒԹՅՈՒՆ, հարգանք :
ՅՈՒՌՈՒԹԵՄ, — Այնչափ զգօնացու-
 ցանել զօձս զհաւն, մինչեւ յուս-
 թիւք կոչել 'ի տունս, եւ կերա-
 կուրս մատուցանել (Եղևիկ) : Յն.
 Եսթմանտա, նշ. կախարհանք :
 Բազդ. հերատուկ :

ԴԱՀԵԿԱՆ, Յն. δ α ν α κ η, նոյն
 1 2 6 5 4 3

նշանակութեամբ :

Յորմէ համոռտեալ

ԴԱՆԿ, Յն. δ α ν (α κ η), իբր փոք-
 րագոյն մասն նորին : — Հինգ ձագք
 երկուց դանգաց վաճառին : — Չո-
 րից դանգաց զին (Ուկ) : Սակայն
 Պրս. եւս ափ րանկ, Թրք. րենկ,
 չորրորդ մասն րենկն է :

Յորմէ 'ի հակառակէն

ԹԱՆԿ, **ԹԱՆԿԱԿԻՆ**, **ԹԱՆԿԱԿՆԻ**,
 (մկ.), մեծագին :

Եթէ չիցէ 'ի Պարսկականէս Բէնկ,
 Բէնկեալ, որ նշ. չքնաղագիրս, սա-
 կաւագիրս իր, իր մեծագին, Կալ-
 ցի ոք որպէս եւ կամի :

ՎԱՐՁԱԿ, Պրս. ֆարսէ կամ ֆար-
 սէ, նշ. մուրացկանութիւն : սակայն
 մասնաւորաբար կը նշանակէ այն
 ստակը որ գուանք եւ երգեցիկ
 կանայք (Յն. ֆարսա) խաղին կամ
 երգելուն մէջ աեղը կամ վերջը
 ներկայ գանուողներէն կ'անուն իբր
 վարձք, եւ այն ստակը կ'ըսուի :

ՎԱՐՁԱՆՔ, Այս բառը լայնաբար
 կը նշանակէ պարսկ. օժիտ :

— Յաճախեցէք յոյժ զվարձանս
 եւ զօժիտս, եւ տաց... եւ տուք
 ինձ զաղջիկն զայն կնութեան (Ծն.
 17. 12) . յն. ֆարսի, եւ եւս լայ-
 նաբար՝ որ եւ իցէ փոխարինու-
 թիւն : Ուստի նոյն արմատէն է նաեւ

ՎԱՐՔ, իսկ երգեցողները կ'ը-
 սուին՝ գուանք (ար.), եւ վարձակ
 (իգ.) : — Լսիցե՞մ սակաւին զձայն

գուանաց (ֆօնտօն) եւ վարձակաց
 (ֆօնտօն) : Յունարէնը մի եւ նոյն
 բանն է արական եւ իգական : Իսկ
 (Մէ. Ա. 7), « Զամենայն արձանս
 նոցա այրեցեն հրով » : Յն. անթաւս,
 վան որոյ ուղղութեամբ կ'աղղա-
 րարէ ն. Հիւ. Բա (*), « Սխալ է
 զրեալն 'ի սովորական օրինակս մեր »
 « զամենայն արձանս նորա » . եւ ուղ-
 ղելի՛ վարձանս, որպէս ունի Յն.
 եւ Եբր. :

ՅԱԶԿԵՐՏ, յատուկ անուն մար-
 գոյ (առ Պարսս) Եղևիկէր, Եղևիկէր :

ԱԿՈՒԱԼ, Արար. զբող, նոյն նշ.
 Թրք. ֆարս, Յն. ֆարս, ազգ ինչ
 զիշակեր թոչնոյ, եւ քօրաչ, նշ. ազ-
 աւ : Աթենաս՝ Ագաւակոսին տուի
 մը յանձնեց պատուիրելով որ չըա-
 նայ . բայց նա հետաքրքրութեամբ
 բացու : Ագաւ մը գնաց զիցուհ-

ոյն մասնութիւն ըրաւ՝ թէ Ագ-
 աւակոս տուիլը բացաւ, (բոտ ա-
 սասպ) : Յարեւելս տեսակ մը ազ-
 աւ կը ճանչնան ընդ անուամբս՝
 ֆարս ֆարս (մասնիչ ագաւ) :

— Թոչունք երկինց հասուցանեն
 զբարբառ քո, եւ որոց թիւք են,
 պատմին զբան քո (Աւուկ) : Չեւա-
 ւոր զրուցուածք մըն է Տաճկերէն,
 ֆարս Խաղէր Թէրէր կամ Կէրէրէր :

ԶՈՂՐԱՊ, յատուկ անուն մար-
 գոյ, Պրս. ֆարս, նոյնպէս անուն
 մարգոյ : Բազդ. Գուրգէն, Գարե-
 գին, Սմբատ, Զարեհ, Պերոզ,
 Հրազդան, Վահրամ, Ներսէս :

(*) Զարմանալի է՝ զորձեալ նոյն սխալը
 տեսնել Աստուածաշունչի վերջին տպագրու-
 թեան մէջ (1860), բաւարարին այս զգուշու-
 ւոր ազգարարութենէն ետք :

ԿՂԶԻ,
ԳՈՒՂԶ, Պրս. +էււէ, [(քծուար),
խկ' +էււէ նշանակէ՝ հոչա հողոյ՝:

ԲՈՒՐԳՆ, Ծն. οὐργός, նոյն նշ.
այսինքն աշտարակ. բայց թարգ-
մանի՝ բոցածեւ, բոցափայլ:

ՆՈՒՐԲ, Ծն. νεβρός, նշանակէ՝
ձագ, կորիւն:

ՆՐԲԵՄ, Ծն. νεῦρον, նշ. թել, լար,
խկ յք. νεῦρα, նշ. ջիղք, նեարդ:
— Մաշէ եւ անօտարացանէ եւ
նրբէ (Ուկ. Ա. Տէ՛՛): Բաղդ. դա-
նակ, նրան, սուբ, թիթեղն:

ՄԱՆԻՇԱԿ, Թրք. մէնէլէ, մե-
նէլէ: Բաղդ. վարդ, մեխակ, քրք-
քու՛մ, յասմիկ, շուշան, յակինթ,
հիրիկ:

ԳԻՐԱՆԱՄ, — Գիրացաւ, ստուա-
րացաւ, լայնացաւ (Օրէն. ԼԲ. 15):
— Կերան եւ յաղեցան, գիրացան
եւ փափկացան (Նէեֆթ. 25): —
Վանն այսորիկ ստուարացան, մե-
ծացան, գիրացան եւ պարարտա-
ցան (Երէ՛՛. Ե. 28): Ծն. լոկ, ստուա-
րացան եւ մեծացան յ:

ԳԷՓ, — Յուլք գէրք պաշարեցին
զիս (Սուրճ.): Պրս. +էւււէ, (գէր,
պարարտ):

ԱՔԱՑԵՄ, — Ընդդէմ լսմանի
աբացել (Գործ. Թ. 5): այսինքն,
ընդունայն քիմարտութեան ընէլ. Ծն.
λακτιζω, նոյն նշ. արմատ՝ λαξ:

Ի մեզ արմատ՝

ԱՔ (*), — Որպէս թաթք առ 'ի

(*) Նոյն ընդ Տճ. այսէ: (Ն. Էյի. Բու.):

գնալ եւ յընթանալ, եւ այլքն որ
ինչ միանգամ 'ի ձեռն աքթի գործին
(Փէլ.): եւ

(Ա.ՔՍ), (Ծն. λαξ), 'ի բայիս
ԱՔԱՑԵՄ, գրեալ եւ աքցուեմ:
— Չծեծեաց զոսս ընդ գեանի աք-
ստելալ (Ուկ. Մարտ.):

ԱՔԱՑԻ, — Աքացի ձեծեւ եւ թըչ-
նամանեւ (Ուկ. Մարտ.):

ԱՔԵԱՑՔ, — Եթէ կարացէ՞ թա-
փել հովիւ 'ի բերանոյ առիժու ա-
քեացս երկուս (Ա.Տէլ. Գ. 12):

Իսկ

ԱՔՅԱՆ, ԱՔՅԱՆ, Ծն. λακτις, Ա-
բար. +էլլէլէյն, որ թարգմանի՝
շունք — երկու շուն, զի +էլլէ՛
նշանակէ՝ շուն, եւ էլլէյն մաս-
նիկ յընականացուցիչ (երկուս-
կան), իբր զի աքծանը երկու շան
նմանութիւնն ունին, խածնելով եւ
բոնի քաշելով: Եւ մեր բանն աք-
ծան, կրնայ գառնալ 'ի +աձան, եւ
+աձ՝ կը նշանակէ՝ շուն. (աք ծ ան)

2 1 3

կամ 'ի բայէս՝ խածանեմ, իբր՝ Խ-
ձան, ինչպէս Թուրքերէն կ'ըսուի՝
շաշան, (խածգան):

ԿԱՑԻՆ, Ծն. αἰνῆ:

Թերեւս 'ի մեզ եւ
ՄԱԳԻՒ, ՄԱԳԼԵՄ, ՄԱԳԼՅԵՄ:

ԱՄԻԿ, ըստ մեզ փոքր էգ ուլ:
Իսկ ըստ Ծն. αμνην, αμνός, էգ գառն:

Յորմէ
ԱՄԻՃ, Խորթիկ: Բաղդ. ոչխար
խոյ, գառն:

ՍԱՐԵԱԿ, անուն թռչնոյ, Պրս.
շարէ, նշ. սոխակ, (Տե՛ս սոխակ):
Յորմէ թերեւս մերս
ՇԱՐԱԿԱՆ(*), իբր յընականն Պար-
սիկ ձայնիդ:

(*) Երբ. տե, տե. Արար. տեւոյ, Պրսկ.
տեւոյ, Ռմիկ. տեւէ: Ն. Էյի. Բու.):

ՊԱՐՏԻՔ, ՊԱՐՏԻՔ, ՏՃ. պօրճ :

ՊԱՐՏԱՊԱՆ, ՏՃ. պօրճլա :

ՊԱՐՏԻՄ, ՏՃ. պօրճլալա :

— Չամենայն դպարտան թողի քեզ վասն զի պաշտեցեր զիս : — Թող մեզ դպարտիս մեր : — Որպէս եւ մեք թողումք մերոց պարապանաց : — Քանի՞ ինչ պարտիս Տեառն իմում : Իսկ

ՊԱՐՏ (ընդ բայի) :

ՊԱՐՏ է, — է՞ր, — ԻՅէ, Արար. ֆուր քը : — Հաւատացելոյն լուսաւոր աշխարհի պարտ է լինել եւ աղ (Ուլ) : — Ուրախ լինել եւ ինդալ պարտ էր (Ղ. Կ. Ժ. 32) : — Պատմացի քեզ զի՞նչ պարտ իցէ առնել (Գ. Գ. Թ. 7) :

ՇԱԼԱԿ(*), Պրս. շալա, նշ. ձորձ : կապերտ, քորձ : — Քաղեաց 'ի նմանէ աղօխ լի շալալա իւրով (Գ. Թ. 39) : յն. ۱۰۰۰۰۰, (ձորձ, արկանելիք, վերարկու) : Իսկ (Բ. Մ. Թ. 8) : « Չնա ինքն յերկիր հողիալ՝ շալակաւ շրջեցուցանէին : Յն. ۴۰۰۰۰ (պատգարակ) :

Ուստի շալա (ըստ Բ. նշ.) թուի լինել Լատիներէն՝ sella (աթոռ, պատգարակ) : Իսկ աշխ.

ԼԱՋԱԿ, Պրս. լաճա, նոյն նշ. զի լաճ նշ. երեսք, զէմք, եւ բառը նշ. ծածկոյթ երեսաց (կանանց) : Երբ. շալա նշ. ոստայնանկ :

ՍՈՒԳ, Պրս. սուգ, նոյն նշ.

ՄԻԱԻՈՐ, Պրս. սուգալ, նոյն նշ.

ՍՈՒԳ ՈՒՆԻՄ, Պրս. սուգալալ, ՏՃ. էսս լալալա :

ՆԱԺԻՇՏ, Պրս. նաճէթ, նշ. կոյս աղջիկ, Յն. ۳۰۰, (աղախին, սպասեակ), յորմէ

ԱՐԲԱՆԱԿ, սատի է նաեւ ՕՐԻՈՐԳ, աւրիորդ, իբր՝ աւրիարդ : — Նածիշաք նորա (գետերն Փարաւոնի) շրջէին առ գետալիս... աւաքեաց զնածիշտ մի առնուլ զնա (զմանուկն) (Եւ. Բ. 5) : յն. ۳۰۰, թրք. -ձրէլ, -ձրալ, նշ. կին :

Իսկ
ՀԱՐՃ, Արար. ճարէլէ նոյն նշ :

ԱՊԱՐՕՇ, ապարաւշ, Պրս. շաւալ, շաւալալ, նոյն նշանակութեամբ :
(շ աւ ա ղ ա , ա պ ա ղ ա)
6 5 2 3 4 1 6 3 4 5 2 1

ՆԱԽԱՏՈՆԱԿ, Յն. προσότια :

ՄԵՐԿԱՏԻՏ(*), բարդեայ՝ ժրէ-թէթ, երկրորդ մասն բառի՞ Պարսիկ է, թէթէն, (զիտել, տեսանել), եւ է իբր՝ մերկատեօր, մերկ : — Փառանձեմն մերկատիտ 'ի մէջ աշխարանին կոծէր (Բ. Գ. 15) :

ՊԱԿՇՈՏԻՄ, զրի եւ՝ պաղշտիմ : ՊԱԿՇՈՏ, Յն. ۳۰۰, իբր՝ բաքոսանալ, աշխինքն՝ անկղիտանալ 'ի հեշտութիւնս մարմնոյ : Լտ. baccabondus, baccans, baccha :

Յորմէ

ՊԱԳԱՆԵՄ, յորոց 'ի հակառակէն ՊԺԳԱՄ, բաղվ. ախտ եւ տաղտկամ, տարիամ եւ տառապիմ, շուայտիմ եւ տուայտիմ, տենչամ եւ տանջիմ, ջեանում եւ ջերանիմ, անձուկ եւ անձուկ, յօժարիմ եւ հրաժարիմ, ախորժիմ եւ խոժոսիմ : ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵՄ, որ եւ՝ թարգմ. ՏՃ. եէր էօթէ, (արեւելեան բացատրութիւն) :

(*) Մերկատիտ, իբր՝ մերկածիծ, մերկ ստեամբ (որպէս եւ զիս է ձծել) : յն. ۳۰, (Բ. Գ.) :

(*) Ն. Ժ. ռմկ. շալա, շալալ, եւ Արար. -էլա, -էլալ, եւ ալիս : (Ն. Զի. Բ. Գ.) :

ԵՐԿՐՊՈՒԿԵՄ, «դարձել» գրեթէ միշտ բարդութեամբ գործածուած է, եւ քիչ անգամ. — Չամենայն որոց ոչ իցէ կրկնակ ծուր Բանազու, եւ զամենայն բերան որոց ոչ իցէ պաղեալ զնա (Դ. Թ. 19): Դարձեալ՝ Պրս. դարձեալ, եւ Իտալ. baciare, (յորմէ աշխ. դարձել), նշանակէ՝ պագանել: Տե՛ս եւ՝ համարեմ:

ՄԷԳ, Պրս. մեգ, նշ. մութ, խաւար, Յն. մեգ, — Դնէ զձիւն որպէս զար, եւ զմէջ որպէս փոշի ցանեաց (Ս. 1. 3. 19): Յն. մեգ, զոր առ Եզնկայ ընթեանումք, « Դնէ զձիւն իրրեւ զար, եւ զեղեամն (*) իրրեւ զփոշի ցանեաց » համեմատ Երր. եւ Ասորեաց, Ի մեզ աշխ. ՄՈՒԽ, (ծուխ), աստուցմէ եկած է ՄՈՒԼ, (ծխել):

ԼՈՒՏԱՄ, Յն. λουτός, նոյն նշ.

ԱՐՏՈՒՆՈՒԹԻՒՆ, գրի եւ՝ արածութիւն, նիւթական թարգմանութիւն Յուս. ձայնիւ էօրչի էօչիւ:

(*) Եզնկայ կոչումներն ԻՍ. Գրոց մեր ստորական Պարզմանու ճեմնէն չեն, այլ տարբեր օրինակէ մը, Երրոյսկանին մանուանդ համեմատ՝ րան մէ Եսթանանից Յունականին. նաեւ Նոր Կտակարանը տարբեր Պարզմանութիւն է, զոր օրինակ՝ (Մատթ. ԺԹ. 33). « Կամ արարէր զժառն բարի եւ զպտուղ նորա բարի, կամ արարէր զժառն չար, եւ ըզպտուղ նորա չար », Եզնիկ կ'ըսէ, « Կամ արարէր զժառն քաղցր, եւ զպտուղ նորա քաղցր, կամ արարէր զժառն դառն, եւ ըզպտուղ նորա դառն », Նոյնպէս (Ա. Կորնթ. Ժ. 25). « Ամենայն ինչ որ 'է սպանաւորի վաճառի ». Եզնիկ ընտարին Յունական ապալոն (սպանակոց) բառը կը գործածէ. « Ամենայն որ 'է սպանաւորի վաճառի »:

ԱՌԱՏ, Պրս. առ, աւեր, նշ. առատ, առատածեան, ուժեղ, կորոյր: — Եթէ ակն քո առատ է (Մ. 1. 22). յն. ἀπλοῦς:

ՄԱՏԱԿ, Պրս. մատ, նոյն նշանակութեամբ:

ԲԵՐԵՄ, տես եւ բեան: Յն. բեր, նոյն նշանակութեամբ, Յորմէ ՀԱՄԲԵՐԵՄ, իրր՝ տանել լաւութեամբ, լաւ, Յն. սոքերա: — Գրատէ համարելի ցաւոց (Եսայ.): Նոյն է ասել՝ տանել ցաւոց: Գրեալ եւ ԸՄԲԵՐԵՄ, ԸՄԲԵՐՈՒԹԻՒՆ, նոյն նշ. կոչ. ընծ. ԲԵՐ, (միջ.) Յն. բեր: ԱՆԸՄԲԵՐ, միտմէ: ԴժՈՒԸՄԲԵՐ, զժուարակիր: Տանի՛մ բային նաեւ մէկտեղ գործածուած, Թուրք ձայնն ալ շատ մօտ է իրարու, կէրէրէր (բերել), կէրէրէր (տանել):

ԱՄԷ, ԸՄԲԵՐԱՆԵԼ, Յն. ἐπιτομίζω: — Չորս պարտ է ըմբերանի (Տէր. Ա. 11): Բաղգ. բուսն եւ ըմբանեմ, ձեան եւ ընձեանեմ:

ՏԱՐԱԲԵՐԵՄ, Պրս. տեր, որ նշանակէ՝ բեր, է արմատ լիւրտէն բային՝ որ նշ. տանել, բերել:

Այս արմատէն է նաեւ ԲԱՐԻ, ԲԱՐՈՒԹԻՒՆ, Պրսկ. բարի, նշ. բերք երկրի, արդիւնք երկրի, եւ ի մեզ նոյն է՝ բարութիւնք երկրի, եւ բերք երկրի: — Կամ արարէք զժառն բարի, եւ զպտուղ նորա բարի: Բաղգ. չար:

Որպէս եւ ԽԱՅՐԻՒՄ, նին Պրս. խիւր, եւ Թրք. խայր, նշ. բարի: Տե՛ս եւ Երեւոյրէր:

* *

ՆԿԱՏԻՄ, Թն. θελόνω, θηλυκόςομαι:

USՆԱՆԵՄ, Թն. στένω, նշ. կարող լինել աննել ինչ (չարիս), շխտել: — Մարտիցին ընդ քեզ եւ ոչ կարիցեն սանանել (Երեմ. ԺԵ. 20): — Ճշմարտից հաւատացելոց ոչ սանանայ փորձութեամբն կարէսանանել, եւ ոչ կարարք զեւօք (Եշնէն): — Անմեղի ումեք ոչ զեւք մեղանչել կարեն, եւ ոչ զազանք արանել յօժարեն (Ենէն): Տպ. արանանել: — Վիսին ինչ ոչ սանանել կարացեալ ինքն առ վիսին խորտակեցաւ (Աբր. 1):

ՎԹԱՐՈՒՄՆ, Թն. φάρμα, նոյն նշանակութեամբ: ՎԹԱՐԵՄ, Թն. φείρω, նոյն նշ.: ԱՆՎԹԱՐ, Թն. ἀφάρτων, նոյն նշ.:

SԱՊԱՆԱԿ, SԱՊԱՆ, Պրակ. լէտէնէ, լէտէնէ, նշ. արկղ, Թն. τάφος, նշ. գերեզման:

Յորմէ (սապան) համառօտեալ ՏՈՒՓ, Պրս. լէտէնէ, նշ. փայտեղէն գոգաւոր աման: Իսկ ԱՊՏԱԿ, նոյնպէս համառօտեալ ՚ի ձայնէս՝ արանանէ, ըստ նմանաձայնութեան պարսկայնոյն, զի Պրս. լէտէնէ (սապանակ), եւ լէտէնէ, լէտէնէ (սպտակ):

ԵՐԱԵԱՅ, ԵՐԵՆԱՅ, առի, ըստ եկեղեցւոյ, զնորադարձ հաւատացելոց, որք չեւ եւս ընկալան զկրնիքն հաւատոյ, եւ ծագի յԱտրա-կանէս ՌԱԿԱՅ (*), Թն. νεόφυτος, մատաղա-

(*) Այս բառը Հրեայք կը գործածէին, երբ ոչ Իսրայելացւոյ մը զէմ բարկանային, եւ անոր երեսը Յրենիով կը Յշնամանէին:

տունի, — Մի՛ մատաղատունի՛ զի մի՛ հարատացեալ անկցի յորտայնիս սատանայի (Ա. Տէմ. Գ. 6): Նոյնը կը թուի ըլլալ նաեւ Արար. բայ:

ՍԵՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ, ՄԵՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ, Թն. μελαγχολία, ՏՏ. Ժբբ: Մերս ՄԱՌԱՆՈՒՂ, (սեւ.) մատախւոյ Թն. ցուլղի: ՄԱՌԱՆՈՒՊԱՏ, թուի նոյնպէս ՚ի Թն. μελαγχολία, իբր զի սեւամաղձութիւն եւ մատախուղ տիրեցուցիչք են եւ հեղձամղձուկք անհասարակ: Բարդ. շամանդալ:

ԱՐՔ, Թն. ἀργός, ἀργων, (սաղնորդ, պիտաւոր, իշխան): Յորոց ԱՐՔԱՅ, ԱՐՔՈՒՆԻ, Յորմէ (արք) ՚ի հակառակէն ԱՐԳԱՆԱԿ, բարդ. աշտիծան եւ աշտուծ: ՈՒՐԿ, (աղքատ): — Աղօթք ուրկի (Մաթ. ՃԱ. Ժբն). յն. πτωχός, (արք): — Բաշխեաց, առէ, եւ ետ օրկաց (ուրկաց), արդարութիւն նորս միայ յարտեան (Մեքէր. Թ. 181): Ի սաղմուն՝ արանէս:

Յորմէ ՈՒՐԿՈՏ, եւ ՉՈՒՐԿ, ՉՐԿԵՄ, — Չրկեալն ՚ի ձէնջ աղաղակէ: Ուրիշ է՝ շբբ: Եւ

ՈՒՐՈՒԿ, կազմութիւնը բարդ. ուշ եւ ուրուշ: ՈՒՐԿԱՆՈՏ, Յորմէ (արքունի կամ Թն. ἀργων) ՚ի հակառակէն ՈՐՔԻՒՆ, ՈՐՔԻՒՆՈՏ, այսպէս եւ ՍԵՆԿՂԻՏՈՍ, ՍԵՆԿՂԻՏՈՍ,

Այս բառը կը նշան. անհանձար, անարդ, զուգնաբնայ որ կամ անզգամ. — Որ տարիցէ ցեղայր իւր յիմար (Թն. βία), պարտաւոր լիցի ասեմի (Մատթ. Ե. 22):

Յորմէ 'ի հակառակէն

ՍՆԼԿՈՐ, — Զսինդորոն ժողովրդեանն որ մնացին (Եբէճ. 1թ. 9) : — Զըստերս թագաւորին հանգերձ սմենայն սինդորօք ժողովրդեանն (Անք. ԽԱ. 10) : Բաղդ. հիւպատոս եւ հպատակ, հարուստ եւ արուեստ (աւոր), իշխան եւ խաչն(արած), նախարար եւ նախիր, (նախարարած) :

Այսպէս եւ 'ի Պարսկականէն 'նիւ-
վէյսէն' (դպիր, ասենադպիր) :

Ի մեզ

ՆՈՒԱՍ

ՓԱՆԱՔ, Պրս. բէնու, (դպիր, ասենադպիր) : Ի մեզ

ՓԱՆԱՔԻ, այսպէս եւ Պրս. Բու-
բէճ, որ նշ. դպիր, քարտուղար, 'ի մեզ փոխեալ 'ի Մեբու, եւ իբր յատուկ անուն 'ի վար արկեալ փոխանակ անուն Մաշտոց, որուն համար Խորենացին երկու տեղ ակնարկութիւն կ'ընէ, թէ Մերոպ դպիր էր կամ քարտուղար արքունական գրասենին :

— (Մերոպ) անեալ եւ ուսեալ առ Մեծին Ներսիսի, եւ յետ ելից նորա յաշխարհէ 'ի դրան արքունի կարգեալ քարտուղար (Սբ. Պարթ. Գեղ. Գ. ԽԷ.) : — (Վառաշապուհ) ոչ փոքր ինչ կրէ աշխատութիւն յաղաչս քարտուղարի, զի մինչեւ գնաց Մերոպ յարքունական գրասենին ոչ զսք 'ի ճարտարաց գտանէր անց 'ի դպրաց (Նոյն անք. ՄԲ.) :

(Տես եւ Մաշտոց) :

Նոյպէս Մեծին Ներսիսի սարկաւազ էր Սաք, եւ այս անունն ալ Արարերէն կը նշանակէ զիր, ձեռագիր, գրութիւն, եւ գրտենք որ Մերոպ եւ Խաչ ասորեր անձնաւորութիւններ են, ինչպէս որ պատմութիւնը կը ցուցընէ :

Խորենացւոյն եղբօրը Մամբրէի համար ըսուած է որ այս անունն ալ Մամբրէի իբրև մակիրը գրուած է, վերծանող, ընթերցող, Հատի-

ներէն membrana, կը նշ. մագաղաթ կամ մագաղաթեայ թուղթ, մատեն, եւ ըսող իսկ եղաւ որ այն երևելի Մարթեոս որ Խորենացւոյն ձեռքովը անմահացած է, ուրիշ բան չէ, եթէ ոչ Մերոպ, այսինքն թէ Մարիրասը Մերոպ բառին ածուցն է, ինչպէս Գուրգէն = Գարեգին. (մ ս ր ք , մ ր ք ս) արբէլ, արբէլ, ասոնք այնպիսի սուտեր են, որ ճշմարտութեան կերպարանք ունին, որով եւ աւելի վտանգաւոր են :

ԴՐԴԵՄ, Թրք. Կարթեմ եւ Կարթեմէ, նշ. խթան : — Դրդիչ եւ ոչ բանադատիչ (Նշէ՛լ) :

ԴՐԴԵՄ, — Դրդեցաւ քաղաքն ամենայն, եւ ասեն. ո՞վ իցէ սա (Մարթ. ԻԱ. 10) : եւ

ԴՐԴԵՑՈՒՑԱՆԵՄ, — Դրդեցոյց ըզԴաւիթ թուել զԻորայէլ (Ա. Մաշ. ԻԱ. 1) . յն. ἐπέστεισε . այս բառը թարգմանուած է՝ (Բ. Թագ. ԻԳ. 1) . Էրբէն :

ԴՐԴԵՑՈՒՑԱՆԵՄ, — Զամենայն բանակ նորա զդրդեցոյց (Դպ. Ը. 12) :

ԴՐԴԵՑՈՒՑԱՆԵՒ, յորմէ 'ի հակառակէն

ԴՐԴԵՑՈՒՑՆ, — Շաչիւն կառաց եւ գրնդիւն երկփարաց (Մէ. Ա. 13) :

ԽՈՐԿԱՄ, յորմէ 'ի հակառակէն ՅՈՒՈՐՏԱՄ, եւ

ԽՐՈՒՑԱՄ, բաղդ. ճիչ եւ ճիկ, չունչ եւ շշունջ, շանթեմ եւ շրթեմ, գուսան եւ քսու, գոչիլ եւ կոչիլ, հեծեմ, հեծեծեմ եւ հծծեմ :

ԴՐԴԵՑՈՒՑՆ, յորմէ

ՎՐԿՈՎ, ՎՐԿՈՎԵՄ, ԱՆՎՐԿՈՎ, ԱՆԴՐԿՈՒՅԼԻ :

ԽՈՐԿ, անուն թագնոյ, իբր՝ խորգացող, կարկաչող, (մի՞ շփոթեր ընդ՝ Խորթ), կամ թէ իցին ծագեալք 'ի Պրս. արբէլ, որ նշ. ձայն, գոչիւն աղաղակի, եւ արբէլք, գո-

չին անաոր, զարբէյոթն՝ գոչել, ա-
ղաղակել 'ի ձայն մեծ, մանչել,
Ծն. παραχῆ, խոտովթիւն:

ԳՈՐՏ:

ՇՂԱՐՇ, Պրս. Էրեբ, նշ. վարտիք:

ՍԿՈՒՏԵՂ, Լա. scutella, նոյն
նշ. եւ սա 'ի Ծն. σκυτάλη (գաւա-
զան), եւ մասնաւորապէս այնպիսի
գաւազան կամ զլան, որ Սպարտա-
ցիք պատերազմի ատեն կը գործա-
ծէին, եւ այսպէս էր գործածութեան
կերպը: Այս գլաններուն վրայ՝ նեղ
նեղ կորուած երկայն թղթեր կը
փաթթէին, եւ բանակին հրամա-
նատարին տրուելիք հրահանգները
կը գրէին վրան, եւ ետքը թղթերը
կարգով կը քակէին վրայէն, եւ կա-
րելի չէր ըլլար կարգալ՝ մինչեւ որ
նորէն վրան չփաթթուէր՝ նոյն կար-
գաւ: Եւ որովհետեւ այս գլանին
հաւասարը բանակին հրամանատա-
րին քովն ալ կար, ուստի անիկայ
թղթերը վրան փաթթելով կը կար-
գար, կ'իմանար գրուածը: Վերջերը
այս բար գործածուած է ամէն հը-
րամանագրի եւ ծանուցագրի, եւ
լայնարար նշանակած է նաեւ
թուղթ, եւ ամէն մետաղեայ թի-
թեղ, եւ այս վերջին նշանակու-
թեամբ է Լատիներէնի մէջ գործա-
ծութիւնը:

— Բերաւ գլուխ նորա (Յովնան-
նու Մկրտչի) սկոբէք (Մատթ. ԺԴ.
11). յն. πινάξ:

ՊԱՏՃԱՌՔ, Պրս. շէթ+եւր, նշ.
չարագործ, փետտակար: Բաղդ. վանն
եւ ֆեսա, եւ փատտ, եւ եղագ, եւ
յաղագս: — Ես եւ ոչ մի ինչ պատ-
ճառս գտանեմ 'ի սմա (Յ-ձԳ. ԺԼ.
38). յն. αἰτία, եւ այս հարցումն լրաց
յանցանք մը լքմ' քրեեր:

ՊԱՏՃԱՌԱՆՔ, — Վասն այսր պատ-
ճառանաց աղաչեցի (Գործ. ԻԸ. 20).
յն. διὰ ταύτην τὴν αἰτίαν παρεκάλεσα:

ՊԱՏՃԱՌԵՄ,

Յորմէ (պատճառ) 'ի հակառակէն՝
ՊԱՏՃԵԱՆ (*), ՊԱՏՃԷՆ, իբր պատ-
ճառեալ, երկրորդական, ոչ բուն,
ոչ իսկ: Ծն. ἀντίγραφοն:

ՊԱՏՃԻԿ, բաղդ, օրէն եւ օրինակ,
պիտակ եւ պիտակ, հաւաստի եւ
զաւեշա, կտակ եւ կտակ:

ԲԱՐԵԿԵՆՎԱՆՈՒԹԻՒՆ, բար-
դեալ՝ քարէ եւ կենդանութիւն:

— Ի ձայն ցնծութեան, խոստո-
վանութեան, եւ 'ի ձայն բարեկեն-
դանութեան (Սաղմ.). յն. ἔορτή: —
Պարծեցան ատելիք քո 'ի մէջ բա-
րեկենդանութեան իւրեանց (Սաղմ.
ՀԳ. 5). յն. ἔορτή: Երմէ ՏՃ. Եօր-
թու: — Ես սասցի 'ի բարեկենդա-
նութեան իմում թէ ոչ սասանե-
ցայ յաւիտեան (Սաղմ. Իթ. 7). յն.
εὐθηνία, (բարբոթութիւն, աւարտութիւն,
երջանկութիւն): — Դարձուցից գա-
մննայն բարեկենդանութիւն նորա
(ՈՎ. Բ. 11). յն. εὐπροσδύνη: Իսկ

ԲԱՐԵԿԵՆՎԱՆ, — բուն բարեկեն-
դան, — բարեկենդան Վարդափա-
սի, — բարեկենդան Մննդեան աշխ.
բարկենդան:

Այս վերջինը բուն Պարսիկ է,
առջինին ձայնին մօտեցուցած եւ
յարմարցուցած, եթէ երկուքն ալ
մի եւ նոյն Պարսիկ բառ չին, այս-
ինքն՝ շէրդէնդան, շէրքեմդան, (սօն
ուրախական), Ծն. ἔορτή:

Այսպէս կոչի (ըստ այժմու Պար-
սից) վերջին եօթնեակն շաղան ամ-
սեան, որք են նախընթաց աւուրք
բժժազանին, (աւուրք պահոց ըստ
Մանմտականաց): (Փափաքելի էր
գիտնալ թէ զրաղաշտական դենը

(*) Լտ. pagina: (Ն. ՀԳ. Բա.):

որ անթի մէջ կը գործածէր այս բառը) :

ՇԱՐԺԵՄ (*), Յն. σαλιεω. συσσειω : ՇԱՐԺԵՄ, ՇԱՐԺՈՒՆ, ԱՆՇԱՐԺ, ԹՐՔ. շէլշէլէ, նշ. շարժ, Յունարէն σεισμός : Իսկ

ՍԱՐՍԵՄ, — Բարապանաց դժխտաց տեսեալ զքեզ սարսիցեն (ՅՔ.) : ՍԱՐՍՈՒՄ, ՍԱՐՍՈՒՌ, ՍԱՐՍՈՒՓ, Եւ ՍՐՍԿԵՄ, — Սրակեալիք դարաւորաւն եւ գերկօքումք սեմօքն (Եւ ժ. Բ. 22) : ԹՐՔ. սարսմտ, սարսլմտ : Այսպէս Թուրքական են

ՊԱՅԹԻՄ, ՊԱՅԹՈՒՑԱՆԵՄ, ԹՐՔ. քայլմտ, յորմէ ՎԱՅԹԻՄ, աշխ. կայլմ, Եւ ՃԱՅԹԻՄ, ԹՐՔ. կայլմտ : Բաղղ. զրդեմ եւ զրդուեմ եւ վրդովեմ :

ՊԱՏԻԻ, (սեռ.) պատուոյ, Պրս. քայլ : Պրս. քայ նշ. ոտն, հին Պրս. քայ : Իսկ

ՊԱՏՈՒԱՆԻՒԱՆ, Պրս. քայնքան նշ. ստորին կողմն սանզղոց ուստի լինի վերեակեղ : Պարսիկ բառք նշանակէ նաեւ՝ ՊԱՏԱՆԻ, նշան հաստատութեան՝ ապահովութեան, ԹՐՔ. բէնէն :

ԽՈՒՆԱՒԱԳՈՒԹԻՒՆ (**), Թուրք

(*) Մենք չենք վարանիր՝ շարժել բային նախածայն շ տառը նախիր նկատելու : որով կը մնայ՝ քէ : (Հնգեր. Նախ. 64) :

(**) Ն. Հյկ. Բռ. ստուգարանէ գրադգ. սի Պրս. Խան (արիւն) կամ 'ի Հյ. խոնու : Չանգումն ուստիեաց արեամբ՝ ըստ աւարաց լիւրացուց. համագրամբ. յորինուածք խորակաց : Եւ այսպէս ստուգարանելուն պատճառը այս լինի կը Յուրի Յն. καρικη, καρυχεια, կենդանեաց արիւնով պատրաստուած տեսակ մը Սոսէ (sauce)անուն է, և կը նշ. ընտիր խորտիկ, եւ καρικοπαϊός, նշանակէ խոհակեր :

Թարգմանութիւն Պրս. ճայնիս Խան-սար, Խանսար, (Խան, Խան, նշ. սեղան, եւ սար, սար, գլուխ, զըլխաւոր պետ. որով խոնուաւոգ նշանակած կըլլայ՝ սեղանապետ, տաճարապետ, որուն ուրիշ բառով կ'ըսենք

ՀԱՅԵՐԷՑ, — Ուր մեզ խոնուաւագութիւնն եւ խոնակերութիւնն պիտանացու է (Ուլ. Մ. Բ. 24) :

ՀԱՄԲԱԿ, Պրս. հեմք, նշ. ընթացակից, օգնական, հետեւող, իսկ Յն. ὁμαξ, (սեռ.) ὁμαξος, նշ. խակ, տնաս, (պտուղ, հասակ) :

— Դիողենէս համբակ տեսանելով ստահակեալ՝ զմանկածուն տանջեաց (Պէր.) : Բաղղ. դաստիարակ :

Յորմէ 'ի հակառակէն ԱՄԲՈԿ, Եւ ՅԱՄԲՈԿ ԱՅԵՄ,

ՍՏԱՄԲԱԿ, բաղղ. եղծանեմ եւ ստեղծանեմ, գտանեմ եւ ստգտանեմ : Յորմէ

ԱՊՍԱՄԲՈՒԹԻՒՆ, — Արգարացու ամպաշտութիւնն Իսրայելի առ ապրտամարութեամբն Յուդայ : ԱՊՍԱՄԲ :

ՎՍԵՄ, Յն. εὐσημος, նշ. բարենշան, երեւելի, անուանի, նշանաւոր, մեծ, եւ εὐσημος, պատուական, յարգելի :

ԳՈՅՆ, (երանգ), Պրսկ. Կիւն, Չէնտ՝ կուն, նոյն նշանակութեամբ, կը նշանակէ նաեւ՝ պէս, նման, հանգոյն, իսկ (Բ. Օրէն. ԻԼ. 22) : « Հարցէ զքեզ . . . խորշակաւ եւ քունով » : Յոյնն ունի ὄχρα, (դալուկն, զեղնութիւն), որ 'ի մեզ թուր ընթերցեալ γρόα, որ նշանակէ դոյն, մանաւանդ զդոյն երեսաց :

Տեւ՝ քանակ :
 ԳՈՒՆԱԿ, Պրս. քննել :
 ԳՈՒՆԱԳՈՅՆ, Պրս. քննել քննել :
 ՀԱՆԳՈՅՆ, Պրս. Հեղինակ, էնկեն-
 նել, անկենակ : Նոյն Պարսիկ ձայն
 փոխի 'ի քնն, որպէս եւ 'ի մեզ
 ԳՈՆ, եւ
 ԳՈՆ, իբր մասնակուք :
 ՏՐՏՄԱԳՈՆ : Պրս. էնքսնել :
 ԽՆԴԱԳՈՆ, Պրս. էնքնել :
 ՈՐԳՈՆ, իբր՝ որ գոյն, որպէս :
 Բազդ. որդան :

Նաեւ իբր մասնակ' առաւելու-
 թեան նշանակող, ('ի մեզ),
 ԽՄԱՍՏՆԱԳՈՅՆ, ԳԵՂԵՅԿԱԳՈՅՆ,
 Ունինք նաեւ՝ Լատին մասնակ մը
 tio, (սեռ.) tionis, սա տարբերու-
 թեամբ որ 'ի մեզ՝ բառին եւ մաս-
 նակին միջ ու վանկի մը յաւելուած
 կը մտնէ, եւ առանց անոր չըլլար,
 ուստի

. . . ԹԻՒՆ, կըլլայ՝ արքայ-ու-թիւն,
 գոր-ու-թիւն, եւ այլն :

Յորմէ իբր համառօտեալ

ՈՅԹ, (սեռ.) ութ-ի — երեւ-ոյթ,
 ալեւ-ոյթ, ծածկ-ոյթ, ունինք նա-
 եւ թուրանական,

ԻՉ, — փրկիչ, ուսուցիչ, (ծի,
 չի), — պէտ-ճէ, կէտ-ճէ :

ՈՒՉ, — տեսուչ, ընկալուչ, (պո-
 ու-ճոս, ալ-ը-ճը, կէօր-ի-ճի-
 ու-ճի-ճի) :

ԻՃ, — ուտիճ, կապիճ, գրուիճ :
 ՈՒՄՆ, — գոհումն, — բեկ-ու-մն,

— ցաս-ու-մն, (ալ-ը-ճը, ալ-ը-ճը, որ-
 ք-ճի-ճի, պէ-ճի-ճի, կէ-ճի-ճի, ու-
 ճի-ճի-ճի) :

* *

ՀԵԳ, ՀԵԳԵՆԱՅ, ՀԵԳԵՄ, Ա-
 րար. հէճէ, նշ. վանկ, եւ հէճէլէ-
 ԳԷ, նշ. հեղել : Յորմէ

ՀԱԳԱԳ, յորմէ
 ԾԵՔԵՄ, ԾԵՔԵՆԱՅ, բազդ. բար-
 բառիմ եւ բարբարիմ :

* *

ՊԱԽ, աշխ. էռլա՛ն Գ, հաշտ-
 (ըստ բացատրութեան Ն. Հյկ. Բա.) :
 Պրս. քէ-ի-տէն՝ նշ. եփել : — Ոչ ու-
 տիցէք 'ի նոցանէ հուժ, եւ ոչ պո-
 ե-ի-տէն ըր-լ (եւ ժԲ. 9). յն. ψηφιστον
 εν βρατι :

Գիտելի է որ այս բերուած վկա-
 յութեան մէջ՝ պո-ի բառին դէմ Յու-
 նարէնին մէջ բառ մը չկայ, իսկ
 էռլա՛ն Գ-ը բառարանինն է, իբր
 տեղին յարմարուոր իօսք մը. ուս-
 տի պիտի ըսենք թէ ե-ի-տէն ըր-
 կրկնութիւն մը նկատուելու է՝ իբր
 պո-ի բառին բացատրութեան համար
 գրուած : — Ոչ ուտիցէք . . . պարի,
 այսինքն՝ եփեալ ջրով կամ 'ի ջուր :

Ուրիշ է

ՊԱՂ, Յն. πάχος, πάχυν, (սառ,
 պարզ, եղեանն) :

ՊԱՂԻՄ, — Պաղեցան որպէս պա-
 րիսպ ջուրք, պաղեցան ալիք 'ի մէջ
 ծովուն (եւ ժԵ. 8) : Յն. παχύνω,
 παχύνω, παχύνω, (սառիլ, սնդանալ) :

* *

ՇԻԳՂ, գրի եւ շինգղ, շինկղ :
 — Չգինուլ ծիրանիս կամ արկա-
 նել շիգղ սակի (Ա. ՄՂ. ժԳ. 44) :
 (Յն. πορπή), ճարճար, օղտանե-
 նանքեքնէց :

Բառս ծագի 'ի Յն. σύγκλωσις, որ
 նշ. միաւորութիւն, մանուած, փա-
 թոյթ, շղթայ, օղակ շղթայի, հիւ-
 սուած :

* *

ԱՅԼ, (չո.), Յն. ἀλλὰ :
 ԱՅԼ, (ած.), Յն. ἄλλος : Թրք. էւ,
 նշանակէ օտար :

ՏԱՊԱՐ, Պրս. Բեպէր նոյն նշ. :
 Իսկ

ՏԱՊԱԼԵՄ, յորմէ
 ԹԱՒԱԼԵՄ, — Եւ հայեցեալ տե-
 սին զի թաւալեցուցեալ էր զլէմն
 'ի գերեզմանէն (Մատթ. ժԶ. 4) : յն.
 թաւալեալ էր վէմն :

Թրք. րեփերփե, (րեդեփեփե) :
Բաղդ. ուրիշ Դուրանականերու
հետ, շարժել, սարսել, պայթել,
ճայթել :

ՍԵՐԿԵԼԻԼ, Արար. սեֆերփե, նոյն
նշանակութեամբ : Բաղդ. խնձոր,
ձմերուկ, տանձ, դեղձ, թուղ,
թուփ, վարունգ :

ՍԱՀՄԱՆ, Պրս. սաման, նոյն նշ.
Տես եւ՝ որոշեմ, որիշ :

ՆՍԵՄ, Պրս. նեղեմ, նեղեմ, նեղեմ,
նշ. մթութիւն գիշերային, խաւար
գիշերոյ :

ՎԱՐՈՒՆԳ, Պրս. վարեմ, նշ. վա-
րունգ խոշոր՝ սերմանացու :

ԿՏԱՊ, Պրս. կեփու, նշ. քաղցու-
թանձրացեալ, ուռի, ՏՃ. քեփու
— Սիրէին կտապս չամշէղէնս (Ու-
Գ. 1) : Յն. πέμα, (կարկանդակ,
եւ ամէն տեսակ անուշաճամ խմո-
րեղէն, էփեփեփե քեփե, շեփե) :

ՀՐԱԶԻԱՆ, Պրս. իբրեղան, յա-
տուկ անուն մարդոյ (Դուրանական) :
Իսկ առ Խորենացւոյ յիշատակի իբր
անուն գետոյ. «Շէնս պարգեւեալ
նմա առ Հրազդան գետով» :

ԴԱՅԵԱԿ, Պրս. դայեթ, Յն. τειθυνη,
τειθη, Իսկ
ԴԻԵՄ, Յն. τειρίζω τειρίζομαι, θά-
μαι, (սպա.) θήσσομαι :
ԴԻԵՑՈՒՑԱՆԵՄ, τειθησάω : — Դիե-
ցոյց նոցա մեղր 'ի վիմէ, եւ իւղ

յապառած վիմէ : Յն. τειθη, նշ.
պտկունք ստանց :

ԴԱՅԵԿԵՄ, րեփեցուցանել :
ԴԱՅԵԿՈՐԻ, — Մանայեն դայե-
կորդի Հերովդի (Գործ. ԺԳ. 1) . յն.
σύντροπος, (անդամակից) :

ՄԻԹԷ, լաւ եւս է գրել այսպէս
քան թէ թէ : Յն. μίτη, նոյն նշ. :

— Սկսան ասել ցնա մի քատ միո-
ջէ, միթէ ես իցեմ, եւ միւսն մի-
թէ ես իցեմ (Մարկ. ԺԳ. 19) . յն.
μίτη ἐγώ... μίτη ἐγώ :

ԱԻԱՂ, Պրս. ափե, նոյն նշ. :

ԲԱՀ, Պրս. ֆեհ, նշ. թիակ նա-
ու, եւ թի՝ որով խառնի շաղախ 'ի
պէտս շինուածոյ :

ԲՈՒՐԱՅ, — Առի գերեսուն ար-
ծաթին, եւ արկի 'ի տուն Տեառն
'ի քուրայն (Կառ. Ընթ.) : Բառ Պար-
սիկ էփեթ, որ նշ. բոլք, հալոց :

Գրի եւ
ԲՐԱՅ (յտաին), յորմէ
ԲՐԵԱԿԱՆ, — մեղք, — յանցանք,
իբր ոճիր 'ի մետաղս 'ի բովս դատա-
պարտելի :

ԿԱՆԵՓ, Պրս. էնէփ, էնէթ, է-
նէփ, էնէթ, Յն. κίναβος :

ԹԱՇԿԻՆԱԿ, Պրս. րեփեթ, նոյն
նշ. : — Տանէին 'ի քրտանէ նորա
թաշկինակս (Գործ. ԺԹ. 12) . յն.
σουδάριον, որ է բառ կաթին suda-
rium :

ՍՈՒԳԱՐ, — Ի վերայ սպիտակ
սուղարին զթուխ նամիրան յօրի-
նեցէ (Ուկ.) :

ՃԱՀԻՃ ,

ՃԱԽԻՆ , ՃԱԽՃԱԽՈՒՏ , ՃԱԽՆԱՅԻՆ ,
Թորոց աշխ .

ՃԽՃԽԱՆՔ , ՃԽՃԽԻԼ , Պրս . ջահ , նշ .

Ջրհոր , եւ ույ , նշ . դեռ , ջուր :

ՅԱԻԷՏ , Պրս . ճախար , Սանսքրիտ
է-խար :

ՅԱԻԻՏԵԱՆ , Պրս . ճախարան , Սանսք .

է-խարան :

ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ , Պրս . ճախարանի :

Աշխ .

ՍՏԵՆ , (ժամանակ) , կը թուի աւ-
կէ առնուած :

ՓՈՐ , (դր .) , Են . φορός , նշ . կրող :

— Երանի որովայնին որ կրեացն
գրեղ (Ղաւ . ժԱ . 27) . յն . κοιλία ,

նշ . որովայն , եւ κοίλος , գոգաւոր ,
եւ κοιλένω , նշ .

ՓՈՐԵՄ , յորմէ

ՓՈՐ , յորմէ

ՓՈՐՈՏԻ :

Ուրիշ է՝ փոր (կարաց) ,

Ուրիշ է՝ փոր (ած) :

ՎԱՂԵՄ , յորմէ

ՎԱՂՎԱՂԵՄ , որպէս , կցկցեմ ,
վաղվաղեմ , կտ . vago , նոյն նշ . :

Են . βιβάζω , նշ . ընթանալ , ընթա-
ցուցանել :

ՏՈՒՐԵՒԱՌ , թարգմ . Պրս . արտէ-
-իլան , -իլիլ-իլան , -ուլիլիլիլիլ (ա-
ռուսուր) :

ՔՂԱՄԻՎ , Են . γαμος , (սեռ .)

γαμίδος : — Արկին զնովա քղամիդ
կարմիր : Թորմէ ձեւացեալ

ԱՄՂԱՆ , — Տեղի յաւարին աւ-
ղան մի նկարէն (Եւ . է . 21) :

ԽՈՐԷՆ , անուանի քաջ զօրա-
վար , ՚ի թիւս սրտոց Վարդանանց .
կայ նաեւ համանուն վկայ առնելի
ընդ Աբրահամու վկայի :

Պարսկերէն ալ կայ ճարէն . որ
նոյնպէս հաշակաւոր քաջի մը ա-
նուն է :

ՋՐԳՈՂ , թարգմ . Եուն . κλεψιδρα

(գործի ժամանակաշափ առ Աթե-
նացիս ՚ի պէսս ճասից առննա-
խօսաց) . իսկ (Ղաւ . ժԳ . 2) .

«Այր մի էր անդ ջրգողեալ : Են .
ιδροπικός , այս Եունական բառը կը

նշանակէ՝ ջրափ ըսուած ախտով
վարակեալ , եւ այս ալ՝ տեսակ մը

հիւանդութիւն է , որ մորթոյն ներ-
քեւ ջուր կը հաւաքի :

ԱՆԳՈՂ , ԱՆԳՈՂԱԿԱՆ , Պրս . էն-

արան , նշ . հոգ , վարանք , տիրու-
թիւն :

ԱՆՑՍՐ , Արար . անսուր , նշանա-
կէ՝ տարր :

ՈՒՐԱՐ , գրի եւ՝ որար , Են . ωράριον :

ԲԱՂԱՐՋ , (անիւր հոց) ՏՃ . ու-
ղալոց , ուղարալ , Պրս . արաղէ , թրք .
արահեմ , որ թարգմանի ծրար փոք-
րիկ , կտ . buccella , (պուչչէլլա)

տեսակ մը հաց (առ Հոսիմայեցիս) ,
որ կայտերք ժողովուրդին կը բաժ-

նէին : Տեո՝ կարկանդակ :

Ալիւր զանդեալ ջրով , Հայս ան-
խմոր՝ եփեալ ՚ի մոխրի , որ կոչի

Թուրքերէն ուղալալ , եւ թարգմանի
ճարէիլի : Են . ὁ ἐγκριτίας ἄρτος , խմոր

ծալածոյ : — Եւ ան ժողովուրդն
զհայսն իւրեանց մինչչեւ խմորեալ

էր, եւ զզանգուածս իւրեանց ծրարեալ 'ի կտաւս իւրեանց (Եւ. ԺԲ. 34) : — Եւ եփեցին զհայն զոր հանին յեղիպտոսէ՝ նկանս (էչքրոփիս) քաղարջս (Եւ. ԺԲ. 39) : Թն. και πεψαν το σταυς & εξήνεγκαν εξ αίρου του έγχρουφίαις άζύμους, & έγχρουφίαις άρτος (pain cuit sous la cendre), հաց եփեալ 'ի մոխրի :

ՀՐՈՒՇԱԿ, աշխ., ՏՃ. հէլէս, Պրս. ֆէր-սէէ, նշ. ձաւար, ՏՃ. պո-սէ-ար :

ԱՓՍԵԱՅ, գրի եւ ափսէ, Թն. έψώνη, նշ. պոյան, եւ άψίς, άπισίς, պինակ բոլորչի : Պրս. սէ-հան, յորմէ 'ի մեզ՝ սան :

ԺԱՆԻՔ, Պրս. շէշէ՝ նշ. կնճիթ փղի, ֆէլէ Էօրթ-սո-սո, իսկ աշխ. ԱՂՐԱՅ, կը թուի ոչորէ՛ բառէն ձեւացութիւն մը : Տես նաեւ՝ ախաւն :

ԿԱՊԻԿ, Պրս. +եդդէ :

ԲՐԱՅԻՈՆ, Թն. βραβετον, նշանակէ՛ մրցանակ :

ԲԱՂԱՆԻՔ, Թն. βαλανείον :

ԳԱԻԱԶԱՆ, Պրս. կէ-է-գէ, կէ-է-շէշէ, նշ. խթան եղին, իսկ ԽԱՐԱԶԱՆ, թուի ըստ օրինակի վերնոյն կազմեալ, 'ի Պրս. բառէս Է-ու, որ նշ. էշ : — Եւ արար խաբազան շուանեայ :

ԶՕՇԱՔԱՂՈՒԹԻՒՆ, ԶՕՇԱՍՏԱՑՈՒԹԻՒՆ, Թն. αίτχροκέρ-δεια, (ամօթալի շահ), Պրս. շէշէ՛, նշ. ամօթալի, տգեղ, ալտեղի, պիղծ : Թորմէ

ԶՕՇՈՑ, ԶՕՇՕՏԵԼ ԱԶԱՑ, իբր տգեղանալն աչաց՝ չկարելովն հայել համարձակ (կէջը Է-սո-շ-ու-ը) :

ՀԱՒԱՍԱՐ, յորմէ

ՀԱՍԱՐԱԿ, իբր՝ հասարակ : — Որք սերմանեն եւ որք հնձեն, հասարակ ցնծապցին : (Աշխ. հասարակէս ուրեմեն) : Թորմէ

ՀԱՍԱՐԱԿԱՆ

ՀԱԿԱՐԱԿՈՐԿ, — Հասարակորդս մեզ արարեր զդոսս (Մ-տթ. Ի. 12) : Թն. ἵσος, (հաւասար) :

ՀԱՍԱՐԱԿ ՕՐ, կամ ՕՐ հասարակ, յորմէ աղաւաղեալ աշխ. օն-ար-ակ : Հասարակիւ աւուր, — զհասարակ գիշերաւ :

ՀԱՍԱՐԱԿԵԼ, նոյն է ընդ ՀԱՒԱՍԱՐԵԼ, Պրակ. ձէ-ձէ-բ, նոյն նշանակութեամբ : Բազդ. համեմատ

ՀԱՆԱՊԱԶ, Պրս. էն-դ-ը, ձե-ճ-ա-ը, նշ. ընկեր, իբր՝ բաղմակից, սեղանակից, հաղորդ հացի : Թորմէ

ՀԱՆԱՊԱԶՈՐԿ, ՀԱՆԱՊԱԶՈՐԿԵՄ, կազմութիւն բառից է ըստ օրին. հաղ-որդ, բաղ-որդ, բաժան-որդ, հասարակ-որդ, կամ իբր Թն. συνέστιος, եւ կամի սակ, ընկերական, սովորական, ամենօրեայ : — Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր (Մ-տթ. Զ. 11) . յն. έπιούσιος, որ էն կ-որ-ու-որն է օր ըստ օրէ 'ի պահպանութեան կենաց :

— Էին հանապազորդեալք . . . հաղորդութեան քեկանելոյ հացին (Գրժ. Բ. 42) : Տես Հաղորդ :

Հանապազորդ բառին տարրեր աւու-մը՝ բազդ. մխիթարիչ, հիմն,

քաղաք, բերկրեաց, առիւծ, արեւ, պատարապ : Արք իրենց նախնական նշանակութիւնէն հետացած, եւ նոր նշանակութիւն մը առած են :

ԵՐԲԱՅԵՅԻ, զրի եւ հերթայեցի : Յն. ἔβρατος, որուն երկրարբան 'ի մեզ՝ զատ կարդացուած է, ոչ Բա- սիս վերջին մասը եղի, ունինք նա- եւ ոչի կերպարանքով, Իսրայէլա- ցի, Ղեւտացի, Գիտակութեացի, Հա- յեցի կամ Հայացի :

Այս մասնիկը Յոնն ալ ունի, ԵՍԻ, — ἔλληνιστί, ἔβραϊστί :

Նոյն է սակ եւ

ՀՐԵԱՅ, (սեռ.) հրէ-ի :

Կազմութիւնն է այսպէս, Յն. ἔβραϊ εβ, իբր թէ. εϋ, փոխի 'ի Հ, (սեռ՝ հյու եւայն), եւ բա՛, սէ- ուտի հրէ՝ աննկով ի յանդը՝ կը կազմէ բառի սեռականը՝ Հրէ-ի, եւ որովհետեւ ամէն սեռական հո- լովի որ եսով կը վերջանայ, ուղղակա- նը կըլլայ եւ, (պաշտօնէ-ի, պաշ- տօնեայ, փախտէ-ի, փախտեայ), այսպէս եւ հրէ-ի, հրեայ, եւ ա- ծանցքը կըլլայ

ՀՐԵԱՐԷՆ, ինչպէս նաեւ

ԵՐԲԱՅԵՅԵՐԷՆ, թէպէտ ըսող եղաւ թէ « Հրէայ, Յն. ἔβρατος, — հէբրե- յեցի բառն առաւորութիւնն է հըլ- րու Բ բառն բարձրմամբ », (սեռ՝ Լե- դու, 1887, Հոկտեմբեր) : սակայն մենք զմին միւսին պէսպիսութիւ- նը կը նկատենք, եւ թարգմանչին սքանչելի ճարտարութիւնը, Յու- նական երկու բառերու գէ՛մ երկու բառ զնել կարող ըլլալու համար : Թէ որ Հրեայ՝ Երթայեցի բառին ա- դաւարութիւնն է, ո՛վ է մեղաւորը : — Խանգարիչն Իսրայէլի (Գ. Թագ. ԺԸ. 17) :

Չի դիտելի է որ թէպէտ Երբա- յեցի եւ Հրեայ մէկ ըլլայ նշանա- կութեամբ, սակայն Ս. Գրոց թարգ-

մանութեան մէջ՝ մէկը միւսին տեղ յախուան գործածուած չէ, այլ հըլ- ἔβρατος ին գէ՛մ Երթայեցի, եւ Եսծատ ին գէ՛մ, (որ մանաւորապէս Յու- յեան կը նշանակէ Հրեայ գրուած է : Այս դիտողութիւնը մեզմէ յա- աջ բրած է ն. Հյկ. Բա. :

Իսկ դաւով Եբրայեցի բառին սառ- գարանութեան, երկու կերպ կը մեկ- նուի, առաջին կ'ըսուի թէ Եբրայեցի (որ Սեմայ թոռան թոռն է), առ- նուած է, իբր երեւելի նախապետէ մը : Երկրորդ ալ կ'ըսեն թէ, Երթայե- ցեղէն (ի՛վի), արմատ (էպէր) բառն է, որ կը նշ. յայնմ կողմանէ, այսինքն՝ յայնմ կողմանէ գետոյն (եփրատայ), եւ գետին միւս կողմը անցնող : Այս անունը տուին Աբրա- համու, եւ ըսին՝ ինչպէ՛ս կ'ըսէր ուտի երբ եօթանամինք մէջ (Մանթ. ԺԳ. 13) կը կարդանք, « Եհսա ոմն եւ պարտեաց Աբրահամու յայնչոյս կ'ըսէր » : Յն. ἀπ' ἡγγεῖλεν Ἄβραμ τῷ περατῇ, Ինչպէրիւ մէջ կ'ընէ՝ Աբրահամու Եբ- րայեցոյ :

Կ'երեւի թէ ուրիշները տուին նը- մա այս անունը, եւ անոր ցեղը ուրիշներէն ըսուեցաւ Երթայեցի, քանզի անոնք ինքզինքնին կ'անուա- նեն Իսրայէլ, Իսրայելացի, ինչպէս որ մենք զմեզ կ'անուանենք՝ Հայ, եւ ուրիշները զմեզ կ'անուանեն Ար- մէնիտ :

Իսկ (Ա. Թագ. ԺԷ. 8) : « Ո՛չ ա- պաքէն ես այրողի եմ, եւ դուք Երթայեցիք ծառայք Սաւուղայ » : Յոյնը կ'ընէ՝ « Երթայեցիք Սաւու- զայ », բնագիրը կ'ընէ՝ « Մառայք Սաւուղայ », Հայերէն թարգմա- նութեան մէջ՝ բառին երկու նշա- նակութեանը համար երկու բառ գրուած է :

ՊԻՂ, (գոյք, ստացուածք), Պրս. պէ՛ն՝ նշ. բարի : — Յափշտակել զպիւնս

աւրուք (Ուկ) : Յորմէ թերեւս
ԳժՊԷԻ, կամ թէ էր իր համա-
պատժիւն բառիս քժողոտեհ :
ԳժՊԷՈՒԹԻԻՆ, ԳժՊԷԵԼ :

* * *

ԱՂԱՆԻ, — Զգուշանայ յաղան-
դոյ փարիսեցւոց (Մատթ. ԺԶ. 12) :
Թն. δειλαγ, վարդապետութիւն, նա-
եւ՝ δόγμα, օրդոսէս :

Պրս. աշո, նշ. թոյն, եւ աշոն-
աէ, նշ. տեսակ մը խոշոր՝ թունա-
ւոր սարգ : Իսկ

ԹՈՅՆ, Պրս. բէնէն՝ նշ. օձ, վի-
շապ, եւ Թոնա նշ. ժանտաման,
արածութիւն, (եռամարժոճ) :

* * *

ՎՐԷՊ, Պրս. վերէյո, նշ. թիւր,
խոտոր, եւ ֆերէյո՝ նշ. խաթկանք,
սխալումն :

ՎՐԹԻՄ, Պրս. ֆերէյոթէն՝ խա-
թիւ, մոլորեցուցանել : Եւ

ՎՐԹԵՑՈՒՑԱՆԵՄ
ՎՐԹԱԿ, — ՈՂ ձեռն նորա եկն

ի վերայ մեր, այլ վրիպակ իմն գոր-
ծեցաւ (Ա. Թոճ. Զ. 9) . յն. σύμμαχα
(պատահումն) : Նոյն արմատէն լի-
նել կը թուի նաեւ

ՀՐԱՊՈՅՐ, — Որ արբուցանէ ըն-
կերին հրապոյրս պղտորս :

ՀՐԱՊՈՒՐԵՄ, նաեւ
ՀՐԱԻԷՐ, ՀՐԱԻՐԵՄ :

* * *

ԳԻՊԱԿ, (Եւայ. Գ. 21—24) :

ԳԻՊԱԿԱԳՈՐԾ, — Փոխանակ ու-
կեհուս զիպակագործ պատմուճա-
նիդ քուրձ զգեցիր (Ուկ. Եւ.) : Պրս.
աէյո, նոյն նշանակութեամբ :

* * *

Գ, երրորդ գիր ըստ կարգի Հա-
լիւնէն այբուբենից, սակայն ձայ-
նիւն եւ ձեւով նոյն է ընդ Լատի-
նականիս զ . իսկ Յունական այ-

բուբենի կարգաւ՝ նոցա երրորդ
գրոյն, այսինքն, Գին կը պատաս-
խանէ, Գէորդ, Գրէգոր :

Յունական Գ (Γ) գրին ձեւէն հը-
նարուած է մեր Ր գիրը, եւ անոր
իր կրկնութիւնը՝ Թ :

Երկրորդ՝ մեր Ղ գիրը՝ հակառակ
գիրքով . իսկ մեր Լ գիրը ձեւովն
ու ձայնովը Լատին է (L), եւ գի-
տելի է որ թէ՛ Հայ եւ թէ՛ Լատին
այբուբենից կրկնապատկերորդ գրին
է, սակայն սա ըսել պէտք է որ
Լատինին այ այս գիրը Յունաց Գ ին
չրջուն ձեւն է, եւ կերպով մը՝
զարձեպ նոյն Գ գրին է :

Ի Յոյնն Լ իրրեւ թունաշան՝ նշ.
30, որպէս եւ Լ ի մեզ : Ասոր հա-
մար է որ Յունական Գ գիրը մերթ
Լ թարգմանած են, մերթ Գ :

Ազ, աղաղակ, եղէգն, աղօրիք,
աղամ, Ղուկաս, Պաղոս, Հեղի-
նէ, Լարան, Գալիլիա, Էմանուէլ,
Հելլեն, այւր, եւ, հիմայ մեզի
կարելի է երկուքն ալ ՚ի գործ ա-
ծել, սակայն միշտ ծայրայեղութե-
նէ փախչելով :

Այս է, կարծեմ, լուծումն այն
բազմակնճիւն հանդուցին, եւ այն
հռչակաւոր կրակոտ վիճարանու-
թեան, այաղազս Լ եւ Ղ տառից
մերոց (*), որ տեղի ունեցաւ երկու
նշանաւոր հանճարներու մէջ :

* * *

ՄԱՇԵՄ, Թն. μασομαι, նշ. ու-
տել, կլանել, սպառել, ծախել :

* * *

(*) Բունտարաց հանելի ծառայութիւն մը
ընելու մտքով՝ երկատիրութեան աւարտը կը
գեեմ միատեղ յիշեալ երկու վիճարանութիւն-
ները, որոց առաջինը սպուտ է յաղագս
Զարգացելոց Քերականութեան վերջը, իսկ
միւսը առանձին տետրակ մ'է՝ ապագրեալ ՚ի
Մխիթարեանց, ՚ի Վենետիկ, 1852 :

ՈՋՆԻ, Թն. *ζήνος*, նոյն նշանա-
կութեամբ, (*ζήνοσ*).
4312

ՎԱՌ, ձայն, Թն. *βραέα*.

ՓԱՐԱԶՈՒՆՔ(*), — Պակասեցին
փարազանք քննելու ի վերջ ի սրբայեւթ,
պակասեցին մինչեւ յարեաւ Դերով-
րա, մինչեւ յարեաւ Տայր Իսրայելեւթ
(Դատ. Ե. 8) : Թն. զքրտարտ յԻսրա-
յելեւ . . . Տայր յԻսրայելեւ :

Պրս. զէրադէնքեւթ, նշ. փառաւոր,
փայելուչ, եւ քննարու, ֆէյրուչ, քե-
րուչ, նշ. հզօր, քաջ, յաղթող,
վարի առ նոսա եւ իրր յատուկ ա-
նուն, անուն ծանօթ առ մեզ

ՊԵՐՈՋ, աստի է 'ի մեզ'
ՓԱՌՔ, ՓԱՌԱՒՈՐ, ՈՒՂՂԱՓԱՌ,
խակ (Առք. 9). « Ծանկացան իրրեւ
գարեղէն նկանակի Աստուածոյ օ-
տարայ սնտուոց » ընկալեալ օրին.
Թն. ունի ընթրեցէն Աստուածն նորս,
բայց կայ ուրիշ օրին. մը որ կ'ըսէ՝
ἡρέτισαν ὡς ἄρτον χρέθινον, ցանկացան
իրրեւ գարեղէն նկանակի (աստուա-
ծոց նորոց) :

ՀՈՅՁ, ՏՃ. էօչ :

ԿԱՄՔ, Պրս. *եւմ*, նոյն նշա-

(*) Որպէս Սէ փառագուն, փառագն, փա-
ռաւոր եւ նոյն ըստ ազգի, նարուստ, հզօր :
Այսպէս Պարզմանի 'ի Յն. Լա. Երբայական
բառն ֆեւուլէ կամ ֆեւուլե, զի եւ ֆու կամ
ֆու ըստ Երբայեցոց է փառք : Ուր (Դատ.
Ե. 8), փասն բառիս քննելու (որ չիբ յայտ)
եղին ոմանք 'ի Հայոց 'ի Լս. հանդէպ բառիս
ֆեւուլե' իրր մեկնութիւն' աւանտ, որպէս
եւ ցարդ ընթեռնուն ոմանք յերբ. ֆեւուլե
կամ ֆեւուլեթ, նշանակութեամբս՝ քննելու-
թիւն, աւանտ, ազատ, ուստի եւ 'ի Հին Բու.
փարսզուք, աւանք, եւ յօստեփորիկ ինչ
փարսզուք, զեղ, շէն :

Նակութեամբ : Այս Պարսիկ բառ
նշանակէ նաեւ
ՔԻՄՔ :

ԹՆԾԿԱՄ, աչխ. *թնծու*, ֆեւուլե,
տղայոց ձայն արձակելն տրանջե-
լով : ՏՃ. *թնծու*, ձայն հանել, բար-
բառել : — Խնդրեցէք եւ տացի
ձեզ, որպէս թնծկալով կորեւնք
հայցեն (Եփ. Խրտ.) :

ԹՆՁՈՒՔ, աչխ. *թնճու*, ազգ
ինչ սունկի : Չսանտրելով սնդա-
ցած մազերու վրայ խօսելով :

ԴԱՄԲԱՆ, Թն. *τρυβος*, նոյն նշա-
նակութեամբ :

ԴԱՄՓՈՒ, (Տես եւ շուն, կուղք,
սկնդիկ) : — Մին յովազ լաւ է
քան զհազար դամիր շուն (Ուկե-
ֆոր) : նշ. շուն Թն. *κέρβερος*, կեր-
բեր, շուն պահապան զբանց զժո-
խոց (ըստ առասպ.) : Արար. *եւլք*,
եւ Երբ. *եւլք*, նշ. շուն : (Տես եւ
քարթ) : Ուրիշ է

ԻՍ. Գիրս (Տես 'ի ԹՔ), Դժոխ-
քը զանապաններ ունի, (թերեւս
զուրս ելլել ուղողներն արգելելու
համար), որովհետեւ մուտքը ազատ
է, (*entrée libre*) : — Բարապանաց
զժոխոց 'ի տեսանելն զքեզ (կամ
տեսեալ զքեզ) սարսիցեն :

(Ծննդ. Գ. 24), « Եւ հրամայեաց
քերովքէից կամ քրովքէից եւ բո-
ցեղէն սրոյ շուրջնակաւ պահել
զճանապարհս ծառոյն կեաց » : (Ներս
մտնելը արգելելու համար) : Երբա-
յեցերէն բառը կը նշ. պահապան :

ՄԱՏԻՏ, (բառ յետնոց), ՏՃ. ֆուր-
լան ֆուլե, Արար. ֆուր, նշ. մե-
լան : Բաղդ. թանաք :

ՋՄԵԼԻՆ, գրի եւ
ՋՄՂԻՆ, ՋՄՂԻՆ, Թն. *σμελη*,
(կարոց փոքրիկ եւ հատու յոյժ, ա-
ծելի վարսավիրայի):

— Կարեաց զայն զմեղինսւ զըզ-
բասկաթին (Երեմ. ԼԶ. 23): (Այլ օրին.
չէ՞նա): Թն. *ξυρός*: ածելի: Իսկ
ՋԵՄԵՂԵՄ, եւ

ՋՄԵՂԿԵՄ, երկու տարրեր կրչու-
թիւններ, եւ երկուքն ալ երկրա-
յիլի, մինչեւ որ ժամանակը ուղիղ
ընթերցուած մը երեւան հանէ. ա-
կայն եւ այնպէս մեզ կը թուի թէ՛
երրորդ ընթերցուած մըն ալ պիտի
ըլլայ շէշէշ, ծագումն առնելով
զմեղին կամ զմեղին բառէն: (Տես
'ի վերոյ): Այս տեղ կը յիշեցնենք
որ մեր ածելի (*սուրբ*) բառին
ծագումն առած է Պրս. *սուրբ* կամ
սուր բայը, որ կը նշանակէ՝ եր-
կաթեայ սրածայր գործիքով մը կո-
թել կամ վիրաւորել, ուստի այս
առամար զմեղին կամ զմեղին բա-
ռէն ծագումն առած էր թուի զե-
մեղեմ կամ զմեղելեմ, եւ կամ զմե-
ղեմ, նշանակելով իբր՝ մշտացուցա-
նել կամ վնասել, Եւ ասկէց է նաեւ

ՄԵՂԱՆՋԵՄ, որ իր բուն նշանա-
կութիւնն է՝ վնասել: — Ոչ եթող
մարդկան մեղանչել նոցա (Աւղ.
ՃԳ. 14): Թն. *αδικέω*: Մի՛ մերձե-
նայք, ասէ, յօժեալս իմ, եւ 'ի մար-
գարէս իմ մի՛ մեղանչէք (Աւղ. 15):
Թն. *πονηρέω*: — Չի եւ հերոյ վար-
սից նորս ոչ մեղանչէր հուրն:

ՄԵՂԱՆՋԱԿԱՆ, (վնասակար):
— Խայթոց Տրիդոնին եւ յետ մա-
հու իւրոյ մեղանչական է (Վեցօր.):

ՄԵՂ, — Եթէ կոյրք էիք, ոչ էր
ձեր մեղ. բայց արդ ասէք թէ տե-
սանեմք, եւ մեղքն ձեր 'ի ձեզ հաս-
տատուի են: — Իմ եթէ չէր ե-
կեալ... մեղ ինչ ոչ գոյր նոցա:

ՄԵՂՔ, ԱՆՄԵՂ, — Չանմեղա դա-
տապարտէիք, եւ զվնասակարս ար-
ձակէիք (Դան. ԺԳ, 53): — Արե-

զակն 'ի տուէ քեզ մի՛ մեղիցէ եւ
լուսինն 'ի գիշերի (Աւղ.):

Իսկ (Երեմ. ԺԷ. 2), « Ի ժամանա-
կի յորում յիշեսցեն որդիք նոցա
զմեղանս իւրեանց »: Ընթերցի՛ր
զսեղանս, որպէս ունի Յոյնն (Ի նմա-
նութենէ Ս եւ Մ գրոց ծագեալ է
չփոթութիւնդ):

ՄԵՂՔ, կը նկատուի իբրեւ հա-
կառակն *սուրբ*: (Տես այս
բառը): Թորմէ

ՄԵՂՄԵԼ, եւ այլն: (Տես այս բառը):

ՆՇԿԱԼԵՄ, Պրսկ *նիկոնիստէն*,
նոյն նշանակութեամբ. եւ *նիկոնիստէն*,
(արհամարհանք): — Նշկահեաց Մո-
վար գիտարայէլ (Գ. Թագ. Ա. 1). յն.
αθετέω:

ԱՆԿՈՒՇԵՄ, ԱՆԿՈՒՇԵՄ,
ԱՆԿՈՄԵՄ, ԱՆԿՈՄԵՄ:

ՅՈՒՐՏ, Արար. *պէր*, եւ Պրս.
պէր, նշ. *ցուրտ*, իսկ Պրս. *կէր*,
նշանակէ

ՋԵՐՄ, եւ Թն. *θερμω*, Արար. *ճէ-
րէ*, նշ. ջերմութիւն, եւ Պրս. *կէր-
մ*, *կէրմ*: Թորմէ

ՋԵՐՄԱՆՄ, *սուել ջերման*: Եւ

ՋԵՐՄՈՒՄ, — Ծուրտ էր եւ ջեր-
նութիւն, ջերմոյր եւ Պետրոս (Թագ.
ԺԷ. 18):

— Լաւ է ամուսնանալ քան ըզ-
ջերմուլ: (Ջերմուլ ցանկութեամբ):
Թորմէ 'ի հակառակէն

ՋԵՐՄԱՆԻՄ, — Անկանչէր 'ի մահիճս
իւր, եւ զախտ մահու ջերմանէր (Ա.
Մկ. Ա. 6): — Չվաղեմտիանոսացն
ցաւս ջերմանից (Ուկ. Ես.): Բաղդ.
տարիամ եւ տառապիմ, տենչամ
եւ տանջիմ, անձկամ եւ անձկա-
նամ, շուայտիմ եւ տուայտիմ, ցան-
կամ եւ ցականիմ:

ՋԵՐՄԱՋԵՐՄ, ՋԵՐՄՋԵՐՄ, Պրս. *կէր-
մ-կէրմ*:

ՄԻՇՏ, Պրս. հեթանոս, նոյն նշանակութեամբ. իսկ հակառակ ամսամբ լաւ եւս համեմատի ընդ թրք. շէշթէ (միշտ), որ նշ. այժմ:

3 2 1 4

Մէշտ՝ վարի ստէպ ընդ՝ այժմ, (տես զբառը): — Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս: — Յաւարտ զրեթէ ամենայն ազօթից:

ՔՈՒՌԱԿ, աշխ. յաւան, ձագ իշոյ, Պրս. հեթանոս, նոյն նշանակութեամբ:

ԱՅՑ ԱՌՆԵՄ, Յն. σκοπεύω:

ՅԱՅՑ ԵՂԱՆԵՄ:

ԱՅՑԵԼՈՒ, ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ, տեսուչ, Պրսկ. այլէ կամ էյլէ, նշ. լրտես, տեսանող: — Չայցելութիւն նորա զայն ա՛յլ ասոցի (Սալ. ՃԸ. 8): Յն. τὴν ἐπισκοπήν αὐτοῦ λάβοι ἕτερος. նոյն բան է եւ ՚ի զործս ասաք, թարգմանեալ է՝ «Չկարգ նորա ասցէ այլ»: Յորմէ եւ

ՀԱՅԻՄ, Արար. հայեւ, նշ. հայեցուած, երեւակայութիւն: — Հայեցարուք ՚ի ձեզ վասն արանց յայդոյիկ զինչ արժան իցէ ասնել:

ՀԱՅԵԼԻ, Յն. εἰσπτερον:

Յորմէ (այցելութիւն) եւ ՀԱՅՑԵՄ, բաղդ. պաղապիմ:

ՍՓՈՒԵՄ, (տես՝ սերմանեմ), որուն հետ սերտիւ կապակցութիւն ունի, իբրեւ մի եւ նոյն արմատէ ծագած, Յն. σπειρω, (սերմանել, սարածել, ցանել): Յորմէ

ՍՓՈՒՌ, ՍՓՈՒՆ, — Միթէ ի սիրեւս հեթանոսաց երթայցէ (Յալ. է. 35): Յն. εις τὴν διαπορὰν τῶν Ἑλλήνων: — Յրեցից զնսսա ՚ի սիրեւս (Երեմ. ԺԵ. 7): Յն. διαπερῶ αὐτοὺς ἐν διαπορῆ: Յորմէ

ԲՈՒԵՄ, աշխ. բոսու (էրեմ. ԺԵ. 7): Յն. բոսու էրեւ: Յորմէ

ԲՈՒՌ, պարի կամ որ է ի յէ շէշթէ (միշտ) քառասուն քառասուն (կիր):

— Կանգնեացես անդ քարինս մեծամեծս, եւ բռնեցես զնսսա բառով (Օրէն. Ինչ. 2): Բաղդ. ծաղել, ծրար, ծարրել, ծարիր, եւ ծաւաղել: Յորմէ (բառ) ՚ի հակառակէն ԲՈՒՄ, (մի՛ շփոթեր ընդ փոքել): — Բրեւ՝ զորմդ, եւ բրեցի զորմն (Երեմ. Լ. 8):

Յորմէ (բառ) ՚ի հակառակէն ԲՈՒՌՆ, որ կը նշ. զորեալ ձեռն, ափ ձեռնս ամբոյսեալ:

ԲՈՒՆԱԼԻՐ, յորմէ ԸՄԲՈՒՆԵՄ, Յն. χείρ, նշ. ձեռն, բուռն, նշանակէ նաեւ՝ զորութիւն, բանութիւն, ըստ այսմ եւ ՚ի մեզ ԲՈՒՆՈՒԹԻՒՆ, ԲՈՒՆԱՆԱՄ, ԲՈՒՆ, (մի.) — Բոնի մեք զուրուք ոչ կերպ եւ արբաք (Երեմ. Ե. 14): ԲՈՒՆԱՐԱՐԵՄ, — Բուռն է ինձ ՚ի քէն (Երեմ. ԺԶ. 5): Յն. ἀδικούμαι ἐκ σοῦ:

ԲՈՒՆԱՌՐ, ԲՈՒՆՅԻ (մի.), — Եթէ սք հարկանիցէ զընկեր իւր . . . բռնցի (Երեմ. ԻԱ. 18): ՚ի մեզ աշխ.

ԲՈՒՆԵԼ, յորմէ ԲՈՒՆԿԻԼ, հետեւողութիւն է ՏՃ. զի առ նսսա, ինքնաբեր, (բանել), յորմէ ինքնաբեր, (բանկիլ):

Այսպէս է նաեւ՝ ՏՃ. ԵՆ, (քով), ԵՆԱԲԵՐ, (միթէնայ), յորմէ՝ ԵՆԱԲԵՐ, (այրիլ). եւ ԵՆԵՐ, (մօտ). յորմէ՝ ԵՆԵՐ, եւ ՚ի մեզ աշխ.

ԿՊՑԵՆԵԼ, կը նշանակէ՝ լուսել, — ճրարը կպցուր, այսինքն՝ ճրարը վատէ:

ԿՊԻԼ, զաւառացի մը ինձ ըսաւ. «Մարդուն ճրարը ե՛րբ է կպել որ հիմայ պիտի կպի»:

Տես նաեւ՝ ԵՆ, ԵՆԱԵ ԵՆԱԵՆ:

ԿԱԿԱՆ, Յն. κωκυτός, (արտասուք), եւ գետ դժոխաց՝ կոկիւտան: ԿԱԿԱՆՈՒՄՆ, — Լուսեալ զպարիւն

մանկանցն՝ հանդերձ մարցն կական-
մամբ (Պորէն.) : Ծն. κωκυθα, նոյն
նշանակութեամբ

ԿԱԿԱՆԵՄ, Ծն. κωκώ, նոյն նշ.
— Կական բարձ 'ի ձայն մեծ (Բ.
Թ. 4) :

ԿԱԿԱՆԱՐՔ, (մկ.), — Կակա-
նարարձ արտասուայից զձեռս լի ա-
ղօթիւք յերկինս ամբառնային (Ա.
Բ. 13) : — Զձայն բարձեալ կականէին
(Որբ. Ե. 13) :

ԳԼՈՒԽ, Պրս. +էլուի, յորմէ ՏՃ.
+էլուի, նշ. գլխանոց, փակեղն :

Այս Պարսիկ բարձ ձայնաւորնե-
րէն թօթափուելով կ'ըլլայ Գլ, որ-
պէս եւ 'ի մեզ թօթափուելով ձայ-
նաւորներէն, կ'ըլլայ գլխ(այ) :

ՍԿԱՆԱՆԻԿ ԵՎ ԿՐԱՆՈՒՄ քառերուն
փրայով ըսուած է որ Ծն. σκάρο, եւ
κάραβο; կը նշանակեն՝ զողաւոր կամ
ինչ որ զողաւոր է, բաժակ, նաւ,
գլխանոց եւ այլն. այսպէս է նաեւ՝
+էլուի կամ Գլուի, որ՝ ինչպէս յայտ-
նի է, զողաւոր է 'ի ձեւ սկաւա-
ռակի : Բաղդ. սկաւառակ, սաղա-
ւարտ, տաղաւար, վրան, կարապ,
կառափն, փոր :

ՀԱՆԵՄ Ի ԳԼՈՒԽ, իբր ՏՃ. դաշ-
լըբըմբ : — Հաներ զԳլուի 'ի Գլուի
յաղօթն Աստուծոյ (Ղ. 12) :
Ծն. διανυκτερεΐα, (ղիշերը անցունել) :

ԵԼԱՆԵՄ Ի ԳԼՈՒԽ, ՏՃ. դաշ-
լըբ, այսինքն՝ կատարել, ընուլ,
արդիւնաւորել : — Այլ Աստուծոյ
վճիռն ել 'ի գլուխ, կախեցաւ որդ-
ւոյքն Համան, որ մնացեալ էր յԱ-
մաղեկայ, եւ ջնջեցաւ յիշատակն
Ամաղեկայ որպէս եւ ասացն Աստ-
ուած (Նի. Ե. 13) :

Այսպէս եւ
ԿԱՌԱՓՆ, տես եւ կարապ :
Ծն. κράνιον, κάρηνον, κάρ, (սկաւա-
ռակ Գլուի մարտոյ, Գլուի, Գլուի մար-
տոյ, սակայն մերս ծագի 'ի Յունաւ-

կանէս՝ κάραβο, (նաւ), եւ ամէն գո-
ղաւոր մարտին : Եւ Ծն. καραβοειδής,
σκαροειδής, նշանակէ բարձար, 'ի յե-
նարմ : Թորմէ

ԿԱՌԱՓՆԱՏԵՄ, ըստ որին. Գլու-
տի : Եւ

ԿՌՓԵՄ, յորմէ
ԿՌՈՒՓ, բաղդ. կարապ : Իսկ
ՓՈՐ, ուրիշ անուն կարապ թռչնոյ :

— Զարապիլ եւ զփոր (Օրբ. Ժ. Գ.
16) : — Կիկնոս, այսինքն՝ փոր կամ
ձկնաքաղ (Վեցոր. Ը) : — Նա եւ փորն
կարի իսկ գեղեցիկ է (Ու. Մեկն.
Մ. Բ.) : — Եւ փորն իսկ քաղձրա-
ձայն թռչուն է (Ու. Ե. 13) : — Ոչ
ոք արդեօք տեսանիցէ զփորն կամ
զձիւն, հարցեալ եթէ սպիտակք են
այսուքիկ (Կե. Գ. 13) : — Զփա-
սիան եւ զփոր եւ այլք այսպիսիք
(Պորէն.) : Ծն. κάραβο, նշ. նաւ, եւ
նաւ՝ ինչպէս յայտնի է, զողաւոր
է, իբր մէջը փորուած :

« Պրս. Կալ, Կալ, նշ. փայտ՝ ու-
րոյ մէջն իցէ փորագեալ որպէս տաշտ,
եւ ամենայն իր որ զողով երկայն՝
մէջ նորին դասարկ իցէ, Կալ ափն
(Պր. Բ. Բարձուն Գե. Գ. Գ. 13) :

Ուստի 'ի մեղ՝ այս տեսութեամբ՝
փոր (գլ.) նշանակած է՝ կարապ, իբր՝
մէջը փորուած նաւ, (Ծն. κάραβο) :

Իսկ
ՓՈՐ, իբրեւ անական, նշանակէ՝
դասարկեալ, փորուած, անամէջ :

— Յօդունն վարսակաց ամենեւին
փոր եւ անամէջ է (Վեցոր. Ե.) : —
Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն
քարինք, եւ չկայցէ ինչ փոր, ան-
քակ մնան 'ի միմեանս (Ու. Ե. 13) :
— Ուր հաստատուն է հիմն, եւ չիք
ինչ փորին (Ու. Ա. Տ. 13) : Թորմէ

ՓՈՐԵՄ, ՓՈՐԱՅՈՒՄ, — Գուրն զոր
փորեաց եւ պերեաց (Ս. 13) : Իսկ
(Գ. 13) : « Հեղաւ ամենայն
փոր նորայ : Ծն. τὰ σπάγγα, (ա-
ղիք) : Ծն. κοιλία, նշ. որովայն, փոր,
եւ ծագի 'ի բառէս κοίλος, κοίλη, որ

նշ. փորածոյ, եւս եւ՝ նաւ, յորմէ եւ ՏՃ. ԿԷԷ, (չափ ինչ արմատեաց),
 ՓՈՐ, կը նշանակէ նաեւ տեսակ մը ձուկ, ԵՆ. σκορπίδιον, ՏՃ. սոս-բէթ, Այս բառը բաղդատէ յոնի բառին նեւ, եւ կը տեսնես որ ձուկն՝ ծագած է ԵՆ. σκινος բառէն, որ կը նշանակէ՝ կորոզ, ինչպէս փոր (կարաց), եւ փոր (ձուկն):

ԱՇՏԱՐԱԿ, — Ինփոստեաց գլեզու նոցա սա աշտարակաւն (եհ. ԾՆՆԻԴ), — Աւթուասանքն յորոց փերայ՝ աշտարակն անկաւ: — Աշտարակ նզոր եղբր ինձ յերեսաց թշնամոցն (Մալճ. Կ. 4 եւ ԾԷԿՆ.),

ԱՇՏԱՆԱԿ, — Այլ լուցանեն զճրագ եւ զնեն ընդ գրուանաւ, այլ 'ի փերայ աշտանակի (Մաթթ.), Յորմէ

ԱՇՏԱՆԱԿԵՄ, — Զմիտոյ ուրումն զձին կալեայ՝ արիարար աշտանակէր (Մաթթ. Բ. 79), եւ

ԱՇՏԻՃԱՆ, գրի եւ

ԱՇՏԻՃԱՆ, — Աշտիճան բարի անձանց իւրեանց շարին (Ա. ՏԷՃ. Գ. 13): — (Պաւղոս) իրրեւ եհաս յաստիճանն... կացեայ 'ի փերայ աստիճանացն շարժեաց զձեռն... եւ ստէ (Պորճ. ԻԱ. 35—40):

Այս երեք բառն ալ բարձրութիւն ունեցող բան կը նշանակեն, եւ կը թուի թէ ծագած են Պրս. Է-շիւթ-ը կամ շիւթ-ը բառէն, որ կը նշանակէ ուղտ, իրր՝ կենդանեաց մէջ ամենէն բարձրագոյնը նշանակելով:

Եւ ծովու ալիքն ալ ծովու մակարդակէն բարձր ելլելուն համար՝ կ'ընենք՝ լեռան պէս բարձրանալ ալեաց (սելանեն լեռնան, եւ իջանեն դաշտանան): այսպէս

Պրս. Է-շիւթ-ը, որ փերք ցուցուած է-շիւթ-ը բառէն ամանցուած է, կը նշանակէ՝ ալիք ծովու, որպէս եւ Էթու-ն նշանակէ լեռան, եւ Էթու-ն ալիք ծովու, նաեւ ուղտուն կանակի ցցուած մասը:

Արարեղէն՝ ճէթէ՛ նշ. ուղտ, եւ ճէթէ՛ լեռան:

Երբմէ (աշտարակ) 'ի հակառակէն ՍՏՈՐ, ՍՏՈՐՈՏ, ՍՏՈՐԵԻ, ՍՏՈՐԿՆ, — Էջ նախ 'ի ստորին կողմ երկրի (Եթէ-Պ. 9): Աւրիշ է

ՍՏՈՐԻ, — Բուն գեղարդան նորա իրրեւ զստորի ստայնանկաց (Ա. ՄՆ-ոյ. ԺԱ. 23 եւ Ա. Թ-ճ. ԺԷ. 7): — Փայտ նիղակի նորա իրրեւ զքստորի ստայնանկաց (Բ. Թ-ճ. ԻԱ. 19): ԵՆ. ιστόποδες, (այն զլանածեւ փայտն է, որուն վրայ կաաւր կը փաթառուի):

Բաղդ. աթու եւ առաթուր:

Աւրիշ է՝

ԱՇՏԵԱՑ, Էթու-ն կորճ-բառ, Լա. hasta, Պրս. Է-շիւթ, նոյն նշ.:

Իսկ

ԱՇՏՈՒՃ, ԱՍՏՈՒՃ, է 'ի հակառակէն բառիս ուղիճան, Բաղդ. արքայ կամ արքուն եւ արգանակ, նաեւ՝ հիւպատոս եւ հպատակ, արք եւ ուրկ կամ ուրուկ, իշխան եւ խաշն, նախարար եւ նախիր, արքուն եւ որքիւն, որքիւնոս:

ՍՏԻՆ, Սանսք. սթան, Զէնա. ֆսթան, Պրս. Էթսթան, ԵՆ. արթո, (լանջք, կուրծք):

— Բուն՝ գեղեցկացան ստինք քո, քոյր իմ հարսն, Էթն՝ գեղեցկացան ստինք քո 'ի գինուոյ (Երթ. Ա. 2): Տպ. Էթն: — Տա՛ւր նոցա, Տէր, — զինչ տացես նոցա, տա՛ւր նոցա արգանդ անորդի եւ ստինս ցամաքեալս (ՈՎ. Թ. 14): Երբմէ

ՄԻԱՍՏԻՆ, իրր՝ մէկ ստին ունեցող, ԵՆ. μονόμαχος, (ըստ Եունաց նաեւ ἑ ἀμαχων անտին), այսպէս կը կոչուէին Սկիւթացի պատերազմող կանայք, որ քաջ պղծաբանութիւն կամ նեւձգութեան մէջ աջողակ ըլլալու համար իրենց մէկ ստինը կը խաբէին, երբեմն երկուքն ալ:

եւ կ'ըսուէին՝ անտիրնք, ἀμαζοντες՝ մենք ալ նոյն Յունական ձայնիւ կ'ըսենք:

ԱՄՍՁՈՒՔ. իսկ (Բ. Մշտ, ԺԴ. 15), «Եւ զփռփռէն կուտրեցին, եւ տարն խաշինս բազումս եւ ուղարտս, եւ դարձան յերուսողէմ», ստորական Յոսին պնի — καὶ τοῦς Ἀλιμαζοντες, որ թափասական գրոհի մը անուն է, եւ ստիպին կայ Յոյն օրինակ մը, որ ἀμαζοντες կը գրէ. եւ կ'երեւայ որ մեր թարգմանչին ձեռքի օրինակն այնպէս էր, որուն հետեւելով՝ ἀμαζοντες թարգմաներ է՝ փռփռէք (ամազոնք): յիշուած է նաեւ (Առք ԻԲ. 1) «Արարացիքն եւ Աղիմազոնեայքն» Թն. οἱ ἀλιμαζοντες, ուր Յոսին ու Հայր միարան են:

Մտին կը նկատուի իրր՝ ջրոս, խնաւ, թացեալ, կամ յոյր եւ պարարտ, կաթնարուղիս եւ սննդարար:

Յորմէ 'ի հակառակէն

ՈՍՏԻՆ, ջրմտար, ջրտարար, ջր՝ — Մտա՝ որ ջրարբին եւ ստին է, զի ընդ ջրարբին՝ ջրարբի է, եւ ընդ ստինս՝ ստին համարի (Վեջօր. Ե.): — Երկիր ծարաւուտ որ ստին է, անջրդի (Ուշ. Եւոյ): — Յոստին տեղիս (Վեջօր): Բազդ. գաւառ եւ կաւառ, ջրամաք եւ ծմակ, նահանգ եւ նըհանգ, չոր եւ ջուր, սոգորիմ եւ սոչորիմ, միտուեմ եւ մակարդեմ:

ՍՐԲԵՄ, Թրք. «է-բէ-բէ» նշ. աւել ամել, բաճաւ զաւելորդս 'ի բայ. եւ «է-բէ-բէ» նշ. աւել:

Յորմէ

ՍՐԲԻՁ, (ամելի, «ստարտ»), իրր թարգմ. Պրս. բութ, (ամելի) եւ բութ, (մաքուր):

— Սրբիչ մի՛ ամիցէ զգլխով իւրով մինչեւ լցցին աւուրքն (Թոմ. 9. 5): Թն. ջրոն. — Ա'ս դու քեզ սուսեր յեսանաւոր սուր քան զսրբիչ վարսավիրայից, եւ ամիցես զսոյն զգլխով քով եւ զօրոսօք (Եղեկ. Ե.):

1) Թն. ջրոն. Եւ մերձաւոր է ՏՃ. ձայնիս, «է-բէ-բէ»:

Պրս. «է-բէ-բէ», նշ. ամելի, Պրս. բութ, նշ. (սուրբ, մաքուր), եւ բութ ամելի, յորմէ 'ի մեզ թարգմանարար՝ «բէ» ուստի ստի՝ սրբել զօրոսս՝ զհերս, (Թն. ἀγαρεύσαι), զեղնութեան: (Թն. περιουλιζω), զայգի, (καθαίρω) — Ամենայն (ուս) սրբութ պառզ, սրբէ զնա (Թն. ԺԵ. 2), որ նշանակէ, յապաւել, 'ի բայց բաճաւ զաւելորդս, յուել:

Յորմէ

ՍՈՒՐԲ, ԱՐԲՈՒԹՒԻՆ, Թն. τὸ ἄγιον. Դիտելի է սա խօսքը, «Քայ զբանէ զնա պարսպարդ, Գարեւ եւ յարդարեալ» (Մատթ. ԺԲ. 44): Թն. σπαρομένον, որ նշանակէ՝ «տէլ-ձէլ, աշխ. «տէլ-ձէլ» 'ի բայէս տարօս, («տէլ-ձէլ»), 'ի մեզ մտրել, որ նոյն է ընդ «բէ-բէ» («է-բէ-բէ-բէ»): Թուրքերէն՝ «էլէ» (սրբել) եւ «է-բէ-բէ» (աւել ամել), այս երկու բայերը իրրու մէկ բառ կը գործածուին մէկտեղ, «էլէ» «է-բէ-բէ», «էլէ-բէ-բէ-բէ» (սրբել, մաքրել, ջնջել, անհետ աւնել): Եւ

ՍՍՓԲԵՄ, նոյն ընդ «բէ-բէ»:

ՍՍՓԲԻՁ, կազմութիւնը բազդ. դափր (հատանել) եւ դարբնել, դարբին, Ուրիչ է՝

ՍՍՓՈՒ, Պրս. «եւոս» նշ. խեցեղէն աման: Կազմ. բազդ. Շապուհ:

— Պատահեցէ ձեզ այր մի որ ստիտը ջրոյ յուս ունիցի (Մտթ. ԺԴ. 13): — Ստիտը ալերն մի՛ պակասեցէ, եւ կամիսակ իւզոյն մի՛ նուագեցէ (Գ. Թն. ԺԷ. 14):

ՓՈՍ, Լատ. fossa, նոյն նշանակութեամբ: — Փոս փորեցէ եւ պատնէչ կանգնեցէ (Եղեկ. ԻԶ. 8): — Ի փոսոյ գետոյն մինչեւ 'ի կողմանս, եւ այլն (Եւ. ԻԷ. 12):

ՉՈՒ, բառ Ասորական կամ Գու-
րանական՝ նովին հնչմամբ եւ նշա-
նակութեամբ: Քրդերէն՝ շու, ՏՃ.
կէրէշ:

ՉՈՒԵՄ, ՉՈՒ ԱՌԵՆԵՄ, յորմէ

ՉՈՒԱՌԱՎԱՆ, — Ի մէջ սոսից նո-
րաւ անկաւ ծանրացուալ... անդ ան-
կաւ շուտականն (Գոր. Ե. 27):
Յն. ἐξοδευθείς, շուեմն, էլեմն, քն-
շեմն, Բուեմն, սորակեմն): Քան-
զի Յունարէն ἐξοδῶ եւ ἀπέροχομαι
բայերը կը նշանակին՝ շուել, երթուել,
եւ Բուանէլ, սորակել, կորնչել, եւ
Տաճկերէն փոխանակ բարձու Բե-
սու, կ'ըսուի՝ էլեթէթէ (ի՛ յորէ
Բոր), πορευομαι, երթալ եւ մեռա-
նել, Ուստի սոսնց հետեւողու-
թեամբ է մեր երթուել բային առած
մասնաւոր նշանակութիւնը հետեւ-
եալ խօսքերուն մէջ.

ԵՐԹԱԼ ՁԻՒՐՈՎԻՆ:

— Միթէ զիւրովին՝ երթայցէ
(Եւր. Ը. 22). Յն. μίτι ἀποκτενεῖ
ἐαυτὸν, (որդէս էնչէնչէրդէրդէրդէրդէրդէր)
նե՞): — Բանասպանի ձգեաց զու-
սեր, եւ կամէր երթալ զիւրովին
(Գոր. Ժ. 27). Յն. ἐμελλεν ἐαυτὸν
ἀναιρεῖν, (էնչէնչէրդէրդէրդէրդէրդէր):

Յորմէ (չու, շուեմ):

ՉՈՎ, (աշխ. Կրտսէր բայի վրայ խօ-
սելով), շառաւիղ, ուտ: — Ըստ
թուոյ արմատոցն որ ՚ի խոնարհ ար-
ձակին՝ նոյնպէս երեւցողոցէ ՚ի վեր,
եւ զՅով բուսոցն տայ (Վեցօր. Ե.):

ՉՈՎԱՆԱՄ, — Արձակեալ ստեղծ,
կապեալ ծունր, ջովացեալ, սոյլը-
ցեալ, հասկաթուռ (Ագ. Ը.):

Իսկ

ԳՈՒՃ, Պրակ. ջու՞ն նշ. զգծերն
ուղտու, եւ լայնարար՝ ՚ի ծունր ի-
ջանել (ի նշան յարգանաց). ուստի
ի մեզ կ'ըսուի:

Ի ԳՈՒՃՍ ԱՆՎԱՆԵԼ, (աշխ. ծունկ
չորթի) (ՈՎ. Մոր. Ա.):

Ի ԳՈՒՃՍ ԻՋԱՆԵՄ, — Ի գուճս ի-
ջեալ աղաչէին (Եւր. Գ. 10):

Ի ԳՈՒՃՍ ՎԱՄ, — Կայր ՚ի գուճս
ի վերայ ծնագոյ իւրոց (Գ. Թ. Գ. Ը.
54):

Ի ԳՈՒՃՍ ՀԱՐՎԱՆԻՄ, — Թագա-
ւորն ՚ի գուճս հարեալ (Բու. Ը.):

Յորմէ ՚ի հակառակէն

ՉՈՔԱՄ, — Չո՞գ առ մեղու (ՈՎ. Ը.):
ՉՈՔԱՄ, բաղդ. երգ եւ երթեալ,
պնդեմ եւ պնդիմ: Ուրիշ է

ՉՈՎ, Պրակ. ջու՞ն, նոյն նշանա-
կութեամբ:

ՉՈՎՍ, — Ա՛յլ ջոկ է ձկանց որ
ի ծովս շրջին (Վեցօր.): — Չմշա-
կացն եւս դասս եւ ձեռագրատոցն
ջոկս քննեցուք (ՈՎ. Մոր. Գ. Ը.):

* *

ՄՇԱԿ, Արար. Բեշտէն նշ. տա-
սագանք, աշխատութիւն, նեղու-
թիւն, տաղնալ. Պրակ. բեշտէր՝ նշ.
մշակ, բայց թարգմանի՝ աշխատ-
ութիւն կ'ըսուի, զի բեշտէն նշ. տասագանք,
վիշտ: Բաղդ. երկ, երկիր, հերկ,
աշխատութիւն, վաստակ,

Պրակ. Բեշտէն՝ նշ. պատասանայ,
սպասաւոր, Յն. ἐργάτης, յորմէ ՏՃ.
բրդար, ՚ի բրաէս էրցո, (երկ):

— Ես եմ որթն ճամբրեա, եւ
Հայր իմ մշու է (Եւր. Ժ. Ե. 1). յն.
γεωργός:

* *

ԼԱՍՏ, Պրակ. լուի՞ն, նշ. ուսն, ՏՃ.
Բեշտէն:

* *

ՓՈՒՆՁ, Պրակ. դի՞ն, դի՞նչէ:

— Եօթն հասկ ՚ի միում փնջի
(Ման. ԽԱ. 5):

* *

ՄԱՆԵՄ, Պրակ. մանչէրն, մանչ-
բեշ, նոյն նշանակութեամբ:

Լա. manus, նշ. ձեռն, mani-
factus, ձեռագործ: — Ուսք բա-
րունակացն պատին մանին զժա-

սովըն որ շուրջ զնորք իցեն (Ղե-
ցօր. Ե.) : — Եկն եւ մանեաց նմա
կարս (Սեբեբ. Գ.) :

ՄԱՆՈՒԱԾ, ՄԱՆՈՒԱԾՈՅ,

ՄԱՆԱԾ, (աշխ.) :

ՄԱՆ ԱՌՆՈՒՄ,

ՄԱՆ ԳԱՄ, (աշխ.) : Բաղդ. ոլո-
րիմ եւ բոլորեմ :

* *

ՏԱԻՈՒՂ, ՏԱԻՒՂ, — Օրհնեցէ՛ք
զտէր սաղմոսարանսու եւ ջնարաւ,
եւ աղեաւ, եւ տաւուղաւ, ծնծղա-
յիւք, թմրկաւ եւ պարուք (Սեբեբ.
Է.) : Նոյն եւ ՏՃ. ԳՄԷԼԼ :

* *

ՄՐԱՀ, Արար. սուրհ, սերս, նշ.
ապարանք, եւ սուրհ նշ. գեաթին,
հող, Պրս. սերսէ՛ն նշ. անակ :

ՄՐԱՀԱԿ, Թն. αβλή. στοχ :

* *

ՍԵՐՄՆ, ՍԵՐՄ, Թն. σπέρμα,
σπόρος, նոյն նշանակութեամբ :

ՍԵՐՄՍՆԵՄ, Թն. σπείρω, եւ այս
Յունական բաղն է 'ի մեզ սփռեմ,
եւ Յունականէզ սπόρος (սերմ), ծա-
ղի σπορίς (սփռում) : Տե՛ս եւ սփռեմ :

Եւ այս երկու բայերը, սերմանեմ
եւ սփռեմ, իրր մէկ արմատէ ծա-
ղումն առած են :

Երկուքին մէկ տեղ գործածու-
թիւնը կը տեսնենք հետեւեալ խօս-
քին մէջ :

— Հնձես զոր ոչ սերմանեցեր,
եւ ժողովես ուստի ոչ սիռեցեր . . .
գիտէիր եթէ հնձեմ ուր ոչ սերմա-
նեցի, եւ ժողովեմ ուստի ոչ սիռե-
ցի (Մատթ. ԻԵ. 24—26) : — Ուր
սերմ է, անդ բազում սոճմականք,
ուր սերմ է, անդէն եւ հունձք 'ի
մօտոյ (Ոսկ. Մատթ.) : — Կին ոք ե-
թէ սերմ առցէ եւ ծնանիցի արու
(Ղեւր. ԺԲ. 2) : — Զորդի աղախ-
նոյդ արարից յազգ մեծ, զի սերմն

քօ է (Մատթ.) : Իսկ Մատթ. Ա. 11),
« Բղխեսցէ երկիր զքանջար խոտոյ
սերմանել սերմն ». Թն. σπείρον σπέρμα,
բսի է, ունող սերման, սերմնաբեր կամ
որ ունէցէ յինեան սերմն : Արդ այս
խօսքը առնուած է՝ իրր σπείρειν
σπέρμα, եւ ըստ այսմ թարգմանուած
է՝ սերմանել սերմն :

Այսպէս եղած է նաեւ 12 համա-
րին մէջ, ուր վերի խօսքը կրկի-
նուած է : Նոյնպէս 29 համարին
մէջ, « Ետու ձեզ զամենայն խոտ
սերմանելի՛ սերմանել սերմն », Թն.
σπείρον σπέρμα : Այս խօսքը Բարսիկի
« Վեցօրէից »-ին մէջ (Ճնն. Ե.) յիշուած
է եօթն անգամ, եւ թարգմանուած
է այսպէս, Բղխեսցէ երկիր քանջար
խոտոյ սերմանե՛տ հանդերձ ըստ ազ-
գի իւրում : Բղխեսցէ երկիր քան-
ջար խոտոյ սերմանե՛տ հանդերձ : Բըղ-
խեսցէ երկիր զքանջար խոտոյ սեր-
մանե՛տ հանդերձ ըստ ազգի իւրում :
Բղխեսցէ երկիր զբոյս խոտոյ սեր-
մանե՛տն հանդերձ : Բղխեսցէ երկիր
զբոյս խոտոյ սերմանե՛տն հանդերձ ըստ
ազգի իւրում : Բղխեսցէ երկիր բոյս
խոտոյ սերմանե՛տն հանդերձ ըստ ազ-
գի իւրում : Բղխեսցէ երկիր զբոյս
խոտոյ սերմանե՛տն հանդերձ :

Եւ ահա եօթն անգամ « սերմա-
նե՛տն հանդերձ » կրկնուած է, եւ ան-
փոփոխ պահուած է՝ եօթն անգա-
մին ալ, փոխանակելով Մննդոց
« սերմանել սերմն » ընթերցուածին :

Յորմէ (սերմն) եւ

ՍԱՂՄՆ, ՍԱՂՄ, — Հարկանիցեն
զկին յդի, եւ կլանիցէ սաղմն ան-
նկար (Եւ. ԻԱ. 22) : — Յովհաննէս
չեւ կլեայ 'ի սաղմարոյն մզանացն
(Ոսկ. Մատթ.) : Պրս. դիւն նշ. զար-
գանդն ուր գոյսնայ ձագն կեն-
դանոյ :

Սաղմն նկատի իրր Լուչ. Էնչ եւ
Լուչ. յորմէ 'ի հակառակէն

ՍեՂՄ, — Արտաքինքն զի մինչեւ
զսեղմ՝ անուանեն հաստատութիւն

(Վեցօր.) : — Սեղմ են սուկերք փղաց (Անթ.) :

ՍԵՂՄԵՄ, ՍԵՂՄԱՆԱՄ, — Ձերկիր սեղմացեալ տեսանեմք (Եղեկ) :

ՍԵՂՄՈՒԹԻՒՆ, — Ձգրունան փակեցին, եւ զգրանդան սեղմեցին վիմօք (Ա. Մ. Ե. 47) : — Ոչ ունին սեղմութիւն եւ խտտութիւն (կամ խտտութիւն) (Վեցօր.) : Բազդ. հոսեմ եւ հրւսեմ, լուծանեմ եւ լծեմ, թրծեմ եւ թրջեմ, մկրտեմ եւ մակարեմ, ուղիս եւ աղիս, աղիեմ :

Յորմէ (սերմն) եւ Լատ. germen, ՁԱՐՄ, — Կորուսից զանուանս նոցա, եւ զզարմ եւ զզաւակ (Եւսոյ. Ծննդ. 22) : — Ձարմ սակարբշտաց ոչ յաճախեցէ ոսոս (Մէր. Խ. 15) : Իսկ

ՏՈՂՄ, Ձէնա՝ Բուսնա կամ Բուսնա, Պրս. Բեւեմ, Թրք. Բուսնա, նշ. սերմն : — Ամուսնաւորաց եւ մանկանացուաց ազգ է տոնմ աստուածոց նոցա (Եղեկ) : Յորմէ

ՏՈՂՄԱԿԱՆ, — Ասն ուրումն մեծատան ետուն սնդք տոնմականս (Ղաւ. ԺԲ. 16) : Յն. εὐφρόσεν ἢ χόρα, — բարեբաւ — բարեբաւ — բարեբաւ : Տոնմական՝ ցորենի վրայ խօսելով, կը նշանակէ՝ սերմանացու, ՏՃ. Բուսնա, — իր զի ազէկ տեսակի ցորենը սերմանելու համար կը պահուի, եւ Բուսնա — պարտաւ ըսելը ընտիր ցորեան ըսել է : Իսկ

ՍԵՐ, — Ի ծնունդ, 'ի սեր եւ 'ի սերունդ (Վեցօր.) : Յորմէ

ՍԵՐ, Լատ. sero սերմանել :

ՍԵՐՈՒՆԿ, — Սերունդ թագաւորի (Խոր.) :

ՍԵՐԵՄ, — Սերեցից ձեզ մարդիկ զժողովուրդն իմ զխարայել (Եղեկ. ԼՁ. 12) : — Ասունին ջուրքն ծնանել եւ սերել (Վեցօր.) : — Հրամայեաց սերել յերկիր՝ ծնունդ արձակեալ (Ագ. Բ.) :

Ուրիշ է ՍԵՐՆ, (գլ.) : զորով շրջի անիւ :

եւ նկատի իրր՝ պինդ եւ հաստատուն ինչ :

Լատ. sera, նշ. նիդ, աղիք, ամբութիւն, եւ serrere, նիդս արկանել, փականել, փակել, պնդել, ամրացուցանել, յապահովել :

Յորմէ ՍԱՐԻՔ, կապանք, Բազդ. ապաւէն եւ ժապաւէն :

ՍԱՐՆ, Ի նմանութիւն սառին, Յն. χριστάλλος, Բազդ. կարկուտ եւ կարկատեմ : Իսկ

ՍԵՐՆ, (սոճ.), անխառն, զուտ, յոտակ, անվթար, սնուպակ, Լատ. sincerus, նոյն նշանակութեամբ : Ուրիշ է

ՍԵՐ, Պրսկ. շէր՝ նշ. կաթն, եւ սէրէ շէր՝ է սեր, Թրք. սերմէ, եւ թարգմանի՝ զուխ կաթին :

Դարձեալ ուրիշ է

ՍԱՐ, Պրս. սէր, նշ. գուլս, գապաթն, իսկ 'ի մեզ մասնաւորաբար, այսինքն՝ լերին եւ այլն, յորմէ՝ սարաւանդ : (Տես զբանդ) :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՍՈՐ, — Թաքուցեն յայրս եւ 'ի ծերպս վիմաց, եւ 'ի սորս երկրի (Եւսոյ. Բ. 19) : Բազդ. ցուցանեմ եւ սուղանեմ, ծագեմ եւ ծածկեմ, ցամաւմ եւ ցածոււմ : Յորմէ

ՁՈՐ, եւ ԾՈՐԾՈՐ, Յն. γόργυρα, նշ. խոզովակ, աղուգայ :

* * *

ՓՉԵՄ, — Փշեաց յերեսս նորա շունչ կենդանի (Մանթ.) : Յն. ψεύσω : նոյն նշ. եւ ψυά, փչումն, հողմ : Պրս. քուկ, նշ. փչումն (քերանով), յորոց :

ՓՈՒՔ, մաշկեղէն զործի փչելոյ, պարկածե 'ի պէտս հալոցաց, Յն. χύροχος, յորմէ Թրք. քեօրէկ, (զործի փչելոյ) :

ՓՔՈՅ, ՓՔԱՄ, ՓՔԱՆԱՄ : Յորմէ (փուք)

ԲՈՎՔ, (բ ո վ թ) հայոց,
(փ ու թ)

— Փքովք կայծակուհու արծար-
ծանէ (հալել զսակի 'ի բովս) : — Ոս-
կի փորձի 'ի բովս, եւ մարդ 'ի տա-
սապանս : Յորմէ

ԲՈՎԱՆԳԱԿ, գրի եւ

ԲԱՒԱՆԳԱԿ, թելադրեալ 'ի Պար-
սիկ ձայնէս՝ Իւրէ, որ նշ. բովք,
հայոց (եւս եւ զմի մասն 'ի հնգից
մասանց աշխարհին Պարսից : Իսկ
Իւրէ, զունս, եւ Իւրէն զմի
երկրագունտ, բովանդակ երկիր :

Յորմէ 'ի հակառակէն

ԲԱՒԱԿԱՆ, (իրր ոչ տաւել եւ ոչ
նուազ, կամ ոչ բովանդակ : Քանզի
Պարսիկ ձայնս Իւրէ, որ նշ. բովք,
նշանակէ նաեւ զմի մասն 'ի հնգից
մասանց աշխարհին Պարսից :

— Գերագանցութեան եւ պակա-
սութեան միջակ է բաւականն (Փէլ-
Եւ) : Յորմէ

ԲԵՒԵԿՆ, ըստ զուգամայնութեան
Յունական թափոց ἀρετός, բաւա-
կան, եւ ἀρεθός, բեւեկն :

Յորոց համառօտեալ

ԲԱՒԱԿ, (Սէքէր) :

Եւս եւ

ԲԱԻ, — Իմաստութեան նորա ոչ
գոյ բաւ (Ս=ւ. ՃԽԶ) : — Ոչ գոյր
բաւ ստացուածոց նոցա (Բ=Է. Գ.
18. եւ 25) :

ԱՄԲԱԻ, — Ամբաւ գրուցաց մա-
տեանք (Խոր.) : Եւ

ԲՈՒՔ, — Յաւուրս ձմերայնոց ճա-
նասարհորդեալ . . . պատահէ բքոյ
(Խորէն.) :

ԲԲԱՅՈՅԸ, ԲԲԱՅԵՐ, քանզի Պրակ-
տէ՛՛ն նշ. եւ զփուք եւ զբուք :

Այլ է

ՓՈՒՔ, (աշխ.) դատարկամէջ, Բէջ
դարձ, Պրա. քէ-+ նոյն նշանակու-
թեամբ :

• •

ԱԱԹԻՆԻԿ, յատուկ անուն Ար-

տաշխի կնոջ որ անուանի նաեւ
(առ Եսթերայ)

ԱԱԹԻՆԷ, (Յն. ἀστίν) :

Ա. ս թ ի ն է

Ա ս թ ի ն ի կ,

Քանի մը խօսք Եսթերայ գրքէն,
« Եւ Ասթինէ կին թագաւորին
(Արտաշէսի) արար կոչուես կանանց
յապարանս թագաւորին Արտաշէսի,
եւ յառուրն եսթերորդի յանձն իւր
զուարճացեալ լինէր թագաւորն, եւ
ստէ զպաշտօնեայս իւր, կոչել զկինն
յարքունիս թագաւորեղբորս ցանկ ըզ-
նա, եւ զուցանել ամենայն իշխա-
նաց եւ ազգաց զբեղեցիութիւն նո-
րա, զի էր գեղեցիկ յոյժ : Եւ ոչ
լուաւ նմա Ասթինէ զպ առ նա,
եւ արտօնեալ թագաւորն . . . » (Ես-
թէր. Ա. 9—12) :

• •

ԲՈՒՐՈՒԱՌ, ԲՈՒՐՈՒՎԱՌ,

Յորմէ համառօտեալ

ԲՈՒՐՎԱՌ, Յն. πῦρ (հուր), յորմէ
πυρετον, (զառարան) Կրակեղնուր-
բական հոյ (առ Պարս) : Մեր բա-
ռը բարգուած է, բուրբ (πυρε?) ու
վառ : Այս է ուղիղը քան թէ ըմ-
բանել 'ի ք-բէլայ : Բառից կազմու-
թիւնը բաղդ. ք-բէլն բառին կազ-
մութեան հետ :

• •

ՎԱՐՍՔ, բառ Պրա. քէրէ՛՛՛ :

— Զվարս իւրեանց մի՛ անսա-
րացուցին (Եգէլ. ԽԴ. 20) : Յն. οὐ
ψιλώσουσι : Իսկ (Եսթէր ԺԳ. 8) « Թա-
գաւորն եւ Համան զարգարէին ըզ-
վարս իւրեանց . . . » : Յոյնուհի « քա-
θωνίζοντο, (ըմպէին զինի լի բաժա-
կաւ, թիրեւս ընթերցեալ 'ի մեզ՝
ἐκατακτενίζοντο, (սանարէին կամ յար-
զարէին զվարս) :

Ուրիչ է

ՎԱՐՍԱԿ, (բոյս ինչ), ՏՃ. Ես-

լ-Ֆ, Պրս. ֆերէ՛ նչ. զեղ զայար, զոգարիք, մարգ: Բազդ. զրախա. աււղ, սուպն:

ՓՈՐՁ, ԿՈՐՁԵՄ, ՓՈՐՁՈՒԹԻՒՆ, Լա. (ստորին) forgia:

Յունարէն երկու բառ կայ, որ ձայնից մերձաւորութիւն ունին թէպէտ, սակայն թէ՛ նշանակութեամբ եւ թէ՛ ծագմամբ կը տարբերին եւ կը հեռանան, πειράω, (փորձել), արմատ՝ πετρα, (փորձ), եւ πυρόω, (փորձել), արմատ՝ πύρ, (հուր):

Բազդ. յազթ եւ յազթեմ:

Յունարէնին այս երկու տարբեր ձայները 'ի մեզ բովանդակին 'ի մի. (փորձեմ), երկու նշանակութիւնն ալ պահելով:

— Փարիսեցիքն փորձելով խնդրէին 'ի տանէ՛ նշան յերկնից ցուցանել նոցա (Մատթ. ԺԶ. 1): Յն. πειράζοντες:

— Փորձեա՛ զերիկամունս իմ եւ զսիրտ իմ (Մատթ. Ին. 2):

— Ջեռուցից զնոսա որպէս ջեռու արձաթ, եւ փորձեցից զնոսա որպէս փորձի սկի (Զատար. ԺԿ. 9): Յն. πύρωσον πυρώτω αὐτοῦς ὡς πυροῦται τὸ ἀργύριον, καὶ δοκιμῶ αὐτοῦς ὡς δοκιμάζεται τὸ χρυσόν.

ՆԻԻԹԵՄ, Յն. νίθω, նչ. նիւթ պտորաստել, մանել, հայթայթել:

— Շուշան վայրենի... ոչ ջանայ եւ ոչ նիւթէ (Մատթ.):

ՆԻԹ,

կայ եւ

ՆԻՏԱՄ, — Այր խորամանկ նիւտար զչարիս (Աւագ. ԺԶ. 28): Յն. νίθω:

ՆՄԱՆ, Պրս. մանէնր:

ՆՄԱՆԻՄ, Պրս. մանէյրէն, մանէսթէն:

ՆՄԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ, մանէյրէն, Յն. ἄμοιμα (նմանութիւն, կերպարան):

ՍԻԻՔ, ՍԻՔ, բառ Յն. ψυχή, (հոգի), Բազդ. այս (գլ.) կազմութիւնը բազդ. սաղմոս, սերմանեմ, Իսկ

ՀեՁ, Յն. ψυχος, նչ. հանդարտ, եւ իբրեւ յատուկ անուն մարդոյ: ՀԻՒՍԻՔՈՍ, ԻՒՍԻՔՈՍ, նոյն եւ ՅՈՒՍԻԿ, եւ

ՍՈՒՔԻԱՍ, Յն. ἡσυχία, եւ

ՅՈՒՇԻԿ, յորմէ

ՈՒՇ, (աչխ) աւագն:

ՔԻՉ, եւ կրկնութեամբ՝

ՔԻՉ ՔԻՉ, Պրս. քէչ, քէչ, նչ. մասն մասն, կոտոր կոտոր, պատաս պատաս, նշանակէ նաեւ՝ սկստաւ սկստաւ:

ԱՐԳԵԼՈՒՄ, Յն. εἶργω, նոյն է բառ կրկին նշանակութեանն, չթողուլ, չտալ թող, զնել 'ի բանտի, յարգելանս, Լա. arceo, նոյն նշանակութեամբ:

ԿՈՐ, Յն. κορώνη, Լա. curvus,

ԿՈՐԱՍՄ, Յն. γυρῶ:

ԿՈՐԱԿՈՐ, նոյն ընդ՝

ԿԱՄԱԿՈՐ (*), — Գնացին ընդ ճաւապարճս կամակորս (Դատ.):

ԿԱՄԱԿՈՐԵՄ, (Էրչ-Էրչ-Էրչ), (Տես եւ ծուռ եւ ծիր):

ՆԱԻ, Յն. ναῦς, (կոչ.) ναῦ, Լա. navis, նոյն նշանակութեամբ, Պրս. նաւ, նչ. նաւ, եւ ամենայն մարմին երկայն, գոգաւոր եւ մնամէջ:

(* Պրս. Էրչ, նչ. ծուռ:

ՎՏԱԽԱՆ, ըստ Ն. Հյկ. Բռ. «Չարի միտ ասորորեզի, այսինքն՝ արշաւանի ձիոյ, կամ քաջ նետաձողութեան»։ Իսկ Պարսից՝ նէվէնրէ՝ նշ. երազընթաց ձի, եւ նէվէնրէ՝ նշ. արշաւել, սուրալ, վարգել։

* *

ԶԱՐՄԱՅՐ, «Չարմայր սահաւուք... ընդ արքային Պէլեմու մտեալ ՚ի մարտ ընդդէմ Գաշտարմու Յաւնաց անդ ՚ի քաջացն Հելլենացւոց վիրաւորեալ մեռանի, այլ կամիմ, առէ Սորենացի, յԱքիլեայ, եւ մի՛ յայլմէ ումեքէ ՚ի քաջացն։ Զայս բան Սորենացւոյն Գաթըրճեան ՚ի Տիգրերական Պատմութեան իւրում համեմատէ ընդ սողան Վիրգիլեայ, (Ենէւէ. Ժ.), «Սակայն սովին միսթարեսցիս հէզզ ՚ի վերայ մահուն թշուառութեան, զի յաջոյ անտի Ենեայ մեծի անկանիս»։

— Սա (Չարմայր) օգնական Պրիամու ՚ի Տեւտամայ առաքեալ ընդ Եթովպացի զօրուն, մեռանի ՚ի քաջացն Ելլենացւոց (Սուր. Գեդ. Ա. էջ 43)։

Մեր Չարմայր ՚ի ծառայութեան Ասորեստանեայց սահաւուք ընդ Եթովպացի զօրուն օգնական Պրիամու։ Եւ անդ ՚ի քաջացն Հելլենացւոց վիրաւորեալ մեռանի։ Այլ կամիմ յԱքիլեայ, եւ մի՛ յայլ ումեքէ ՚ի քաջացն։

Տեւտամու զՄեմնոն առաքէ Եթովպացի զօրօք յօգնականութիւն Պրիամու (Դեոքսը Սեկ. Գեդ. Բ. Պր. ԻԲ.)։

Իսկ ըստ պատմ. Պարսից՝
Զէրուէ (*) (անուն ոմն) ընդ արքա-

(*) Զէրուէ է անուն քաջի միտ որ ընդ արքայորդոյն Փէլէնկերի մտեալ էր ՚ի մարտն Մեծին Աղեքսանդրի, եւ ՚ի սկզբան մարտին սպան արս կորովիս եօթանասուն ՚ի Յունական զօրացն նորին, եւ հուսկ յետոյ ինքնին

յին Բէլէնկերէ մտեալ ՚ի մարտ ընդդէմ Աղէսուարէ վիրաւորեալ մեռանի յԱղէսուարէ։

Տես Սաթիսիկ, Փառանձեմ։

* *

ԵՐԱԶՄՈՅՆ, (երազոց մեկնութիւնը ընդունելու պատգամատեղի), (Տես յԱպոթանգեզ.)։ Այսպէս եւ Յունարէն δειρομαντεον. Իսկ արքային երկրորդ մասը՝ հոյն կը թուի իբր բարդեալ Յունական μαγύα բառով, որ կը նշանակէ՝ յայտնել, ցուցանել, մեկնել, ծանուցանել, ՚ի շէր հանել. եւ μαγύα, նշանակէ՝ ճանօթութիւն, զեկուցումն, ազգաբարութիւն։

Մի՛ շիտիթեր ընդ՝ Բարեմոյն, Ժորմոյն, Զոլմոյն։

* *

ՎՃԻՌ, Պրս. վէլէ-ր։

ՎՃԻՌ ՀԱՏԱՆԵՄ, թարգմ. Թրք. անէլէ քէ-սէ։ Թորմէ եւ

ՎՃԱՐԵՄ, — Որ վասն իմ ինչ է. վճարեալ է (Ղուկ. ԻԲ. 37). աշխ. «Ինծի համար գրուածը՝ լմընցած բան է, յետ չի դառնար, վերջնականապէս որոշուած է, վճառուած է»։

— Իրքն չարք յայտամ լինին, յորժամ պէտքն օրինօք ոչ վճարեսցին (Ենէւէ.)։ — Վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ (Ա. Թագ. Ի. 3)։ — Գիտաց Յովնաթ սին թէ վճարեալ է չարութիւն ՚ի Երէ նորա սպանանել զԴաւիթ (Ա. Թագ. Ի. 33), Յն. συντετέλεσται, (որոշուած, կատարուած)։

* *

ՓՈՒՃ, աշխ. նշ. անշէրան, Պրս. քու-ճ, նայն նշանակութեամբ։

* *

Աղեքսանդր մտեալ յապարէզ մարտի, հարմար միտ լստի ստատկեաց զնա (Տես Զէրուէ, ՚ի Պարս. Բառ. Գէորգ զպրի)։

Ի ԳԻՊԱՀԱՅ(Գ), (ի բանտի, յարգեանի, ՚ի կապանա, ՚ի պահեստի), ԿԱԼ Ի ԳԻՊԱՀԱՅ, — Կացէ՛ք ՚ի զկապանոց մինչև յայանի իրցին բանք ձեր (Մար. ԽԲ. 16)։ Յն. ἀπάγω։

ԳԻՊԱՀԱԼՈՐ, (կալանաւոր, կապեալ)։ (Ուլ.)։ նոյն է բնի ԿԱԼ Ի ՊԱՀԵՍԻ,

ԼԻՆԵԼ Ի ՊԱՀԵՍԻ, — Պետրոս ՚ի պահեստի էր ՚ի բանտին (Գործ. ԺԲ. 5)։ Աշխ. պահպանութեան ներքեւ ըլլալ, այսինքն ՚ի բանտի։ Յն. τήρησις. παρατήρησις, διατήρησις։

Արդ նորէն դառնալով բարս ՚ի բռնապետ, — բռնապետ, յայտնապէս կերեւայ՝ պահ բառին վերջին մասին մէջ, կը մնայ գիտնալ անոր առաջին մասը՝ թէ, որ դժուարին է։ Արդ կը թուի թէ այսրապէս ձեւուած է Յն. διατήρησις, բառին վրայ, այսինքն, անոր սկզբան մասնիկը կամ նախադրութեանը ձեւ, աննկող, եւ պահ բառին վրայ յաւելլով ձեւացած է։

Այսպիսի փոխառութիւն մը անսովոր կերեւի, հետեւաբար սչ յոյժ հաւանական։ բայց բողոքատէ սչ միայն նորոց դիմաթիւ, գիտականին հետ, այլ եւ հնոց դիդաքիային հետ, եւ տե՛ս որն է աւելի անսովոր։ Թողունք որ շնն պակտի օրինակներ՝ Յունական մասնիկի կամ նախադրութեան Հայերէնի փոխուած ըլլալու, զոր օրինակ՝ ἀπολέγω. παράνομος, (ապարանեմ, պարականոն), եւ իրատ վայելչաբար՝ ապահարգան, ապահանեմ, ապախուրեմ, եւ (թարգմանօրէն) ընդունիմ, ստեղծանեմ, ստանակ, ստերիւրեմ, ստգտանեմ, եւ այլն։

Դարձեալ կրնանք ուրիշ կերպով մեկնել, եւ բնի թէ նոյն է ընդ Ա-

րար. հաբ, հաբ, միայն վերջին գիրքն՝ փոխեալ ՚ի Կ. Ըստ Արար. սոս եւ որոք, լծորդք են, ճէպած եւ ճէպած, նոյնպէս եւ (սորսա) Յն. τήμερον, եւ σήμερον, τέσσαρα եւ τέσσαρα, θάλαττα եւ θάλαττα։

ԱՊԱՀԱՐՁԱՆ, եւ թուղթ կամ գիր ապահարգանի, որ ուրիշ բառով, բայց նոյն իմաստով կ'ըսուի, «թուղթ կամ գիր մեկնելոյ», «թուղթ արձակելոյ»։

— Տացէ նմա գիր ապահարգանի (Օր. ԺԳ. 1)։ — Ո՛ր է թուղթն ապահարգանի, որով արձակեցի ըզմայն ձեր (Եւ. Մ. 1)։ — Արձակեցի զնա, եւ ետու նմա թուղթ ապահարգանի (Երեմ. Գ. 8)։ Յն. βιβλίον ἀποστασίου։

Այս բարդ կերպ կերպով կրնանք մեկնել, մէյժը բմբունելով բարդուած՝ հարան կամ հարանէլ բառով, որով բնի կրլայ՝ լաճանան հարանէւոյ, այսինքն՝ առանանութեան. ըստ օրինակի կաղնութեանն ապարտարեմ։ Իսկ կրկնորդ կերպն է համարի ՚ի Յունականէս՝ ἀποχώρισις, ἀποχωρίζω, Ἀβήλων, Բաբելոն, հարաբարան, Ἀβήλ, Բաբել (գրին յիմեքէ)։

Յորմէ ի հակառակէն՝ ՀԱՄԱՀԱՐՁ, ՀԱՄՀԱՐՁ, (մտերիմ, մերձաւոր, գործակից)։

* * *

ԹՕՇՆԻՄ, — Սկսու թօշնել, եւ մեկնեցաւ ՚ի նմանէ զօրութիւն նորա (Դար. ԺԶ. 19)։ Յն. ἵρξατο ταπεινώσαι αὐτόν, Պրակ. Բէշէ, նշծարաւի, (իրօք կամ նմանութեամբ)։ Բաղդ. պատուք, պատքիմ։

* * *

ՊԱՀԱՐ, Պրս. շար, որ թարգմանի՝ չորքոտանի, շոր (շար), Բո. (որն)։ Յն. τετράπους։ — Հանցէ կրկին շունչ կենդանի ըստ ազգի. չորքոտանիս եւ սողունս եւ գաղանս

(*) Եւ. Հյ. Բո. ստեղծարանելով իմն մեկնէ, «Դէպ պահ, զկապ տեղի, պահեստի, կամ պատուաւոր բանտի»։

(Մանր. Ա. 24) : Տպ. ըստ ազգէ չըր-
տարանէ :

Մի՛ շփովեք ընդ՝ պահար, պահար-
բէ՛՛ :

ՄԵՂԲ (*), Թն. մէլի :

ՄԵՂՈՒ, Թն. մէլիսսա : Տես եւ շար-
ժանոյշ : Երբ. Գեորգեան (Գեորգիս) :

ՏԻՂՄ, ՏՂՄԱՆԱՄ, Թն. տէլմա,
τέλιμος, նոյն նշանակութեամբ :

ՈՐՄ, — Ոչ թողից Աքսյարու
որ միդիցէ զորում :

ՈՐՄ ԶՈՐՄԱՅՆ, իբր Տճ. Գոհար-
քան Գոհար, բաղդ. լեռան զլեռ-
նայն, Տճ. Գոհար Գոհար, եւ կոյր
զիւրաջն (յետին), շէր շէրնա :

Թն. Յրոս, հաստատութիւն, ամ-
բութիւն, ապահովութիւն, նաւա-
հանգիստ, ծովածոց, տեղի ապա-
ւինի, ամրոց. Յրուս, ամբութիւն,
ապահովութիւն. Յրուս, ամրացու-
ցանել, ապահովել, գնել յանդոր-
բու :

Իսկ Թն. Յրոս, նշ. խրացք կոչ-
կաց, որպէս եւ ՚ի մեզ խարխիս որ
եւ ՚խարխիս ամբութեան, եւ խը-
րացք, ՚ի միովէ արմատոյ են :

— Լուծանել կամ պնդել զխրացս
կոչկաց : Բաղդ. ապահար, ապահար,
եւ :

ԱՐՄՆ, — Տապար առ արմին ծա-
ռոց դնի : Երբմէ :

(*) Ինչո՞ւ համար « Մեղբ, Թն, Մեղբ, շարժ. » : աւելորդութեամբ առած են ք զիրը, որ իրենց բնական չէ :

— Թերեւս փոխելու համար ՚ի շփովու-
թենէ որ կրնայ յերեւան զայ ՚ի նմանաւոյ-
նութենէ միտմանի բառիցս « Մեղբ, Թն, Մեղբ, շարժ. » : Իսկ ծանր եւ ծուր, բանգի կը ծագին
բառէ՛՛ առաք, որուն ք զիրը բնական է :

Այս գրողը թիւերը միտմանի բառից նկատ-
մամբ է, եւ այս ոճով բազմաթիւ բառ չկայ :

ԱՐՄԱՏ, — Ոչ եթէ զու զարմատն
՚ի վեր ունիս, այլ արմատն զբեզ,
Երբմէ (արմ)

ԱՐՄԱՆԱՄ, — Արմանայր, ըն-
զարմանայր (Բուշ) : Երբմէ

ԶԱՐՄԱՆԱՄ, իբր անշարժ մնալ
զօրէն արմի, յառել՝ հայել ապշու-
թեամբ : — Մինչեւ զարմանալ զա-
տաւորին յոյժ (Մարտ. Իէ. 14) : Թն,
ώστε θαυμάζειν τὸν ἡγεμόνα λίαν.

ԶԱՐՄԱՑՈՒՄՆ, Թն. ἔκστασις :
— Տեսնէի ՚ի զարմացման տե-
տի (Գործ, ԺԱ. 5) :

ԸՆԳԱՐՄԱՆԱՄ, (այլս. շարժարէլ,
շարժարէլ) : Եւ :

ԱՐՄՆՈՒՄ, — Մի՛ արմնեցի յեր-
կիր արմատ նորա (Ուր. Եւ.) :

Երբմէ եւ
ԱՐՄԱՆԱՄ, ԱՐՄՈՒԹԻՒՆ, ԱՐՄԱՑ,
ԱՐՄՈՒՐ, յորմէ ՚ի հակառակէն
ԽԱՐՄՈՒՄ, ԱՐԱԳԱՆԱՐՄՈՒՐ :

ԱՌԻԻԾ (*), ըստ հին գրչութեան՝
Առիւծ. Թն. λέων, λις :

Առիւծ խորհրդական նշանակ յաղ-
թութեան պատերազմաց եւ զինուց
զօրութեան առ հնովք եւ առ նո-
բովք, եւ վասն ՚ի բնէ հրային խառ-
նուածոյն եւ սնննարին րոցա-
տիպ սաստկութեանն՝ նուիրական
Արիւու :

Առիւծ թագաւոր չորքատանեաց,
եւ աշխարհակալք անարկուք եւ ա-
մենայն արք զօրութեան առակին

(*) Առիւծ, Արծիւ, անուանր կենդանեաց
՚ի բնութենէ տակալք, իբր ասղ եւ ծուր,
յախշատիկ եւ զիշատիկ : Բայց մտադիր ըն-
ժերցօղն տեսնէ թէ արուեստիւ և խորհրդով
կազմեալ են կրկին անուանրս՝ որպէս վայել
էր Արամոյ, երկրորին եւս կենդանիք Պագա-
ւօր ծանուցեալք՝ մին չորքատանեաց եւ միւսն
Յոննոց, եւ ասո երկրորին եւս նոյնատառ ա-
նուամբ յորդորեալ, միայն յետեւառաջու-
թեամբ վանկից արարեբեալ (Ինծիճեան,
Հնարս. Հայ. Հտ. Ա.) :

յառիւծ . եւ առիւծանայ ասի զօրանայն կարի յոյժ եւ զազանանայ :
Բազում են առ այս ազգաց Առիւծ (λέων) յորջորջեալք , եւ զեցք յիշատակին եւ 'ի մեզ իսկ Առիւծունք , 'ի յեփն հարստութեան մերում :

— Կորին առիւծու Յուզա . . . ննջեցեր իբրեւ զառիւծ եւ իբրեւ զկորիւն առիւծու (ՄՆԿ. ԽԹ. 9) :
— Զինչ քաղցրագոյն քան զմեղր , եւ զինչ հզորագոյն քան զառիւծ (ԴՊԿ. ԺԴ. 18) : — Առիւծ զոչիցէ , եւ ս' զ իցէ որ ոչ ասրիցէ (ԱճՈՎ. Գ. 8) : Առիւծ թիթեւ փոփոխմամբ զրոց նոյն գտանի ընդ

ԱՐԻՈՒԻ , գրեալ եւ Արծիւ :

Առիւծ եւ Արծուի բառերը մէկանոց գործածուած :

— Սաւուզ եւ Յովնաթան . . . թիթեւագոյնք քան զարծուիս , զօրացան առաւել քան զառիւծունս (Բ. ԹՊԳ. Ա. 23) :

Արծուի թագաւոր թռչնոց , եւ անուանեալ հաւ Արամագղայ , հօրն աստուածոց , հօրն լուսոյ , որ ըզչանթն նորա բարձեալ բերէր 'ի մագիլան :

Դրամբ Պաղամեանց եւ Սկիւկեանց արծուէզրոյձք էին արծուին յաղթական սաւառնէր զՀառմէական բանակօք , 'ի նշանակ երազ աշխարհակալութեան նոցա :

Արդ բառս **առիւծ** ծագի 'ի Հիւլենականէս **ἀρεως** , (ըստ Եւոզեան բարբառոյ , եւ **ἀρης** ըստ Ատտիկեցւոյն) . այն է Արէս՝ զիք պատերազմի : Բաղգ. մարտ :

Հեւլէն ձայնիդ **ἀρεως** կոչականն լինի՝ **ἀρεω** , որ է մերս

ԱՐԵՒ , 'ի լիզու Եգիպտացւոց՝ **φρξ**՝ նշանակէ՝ արեւ . Պրս , շէյր՝ նշ . առիւծ՝ եւ շէյր՝ արեւ , բոհ՝ նշ , արծուի , եւ բոհ՝ արեւ . եւ Յունականց **ἄλιος** , արեւ , մերձաւոր է ձայնիս՝ **λις** , առիւծ :

Սորհրդական նշանակ թագաւորութեան Պարսից էր առիւծ եւ արեւ միանդամայն , շէյր-**բո** շէյր :

ԱՐԻ , ԱՐՈՒ , են տարբեր ընթերցուածք բառիս արեւ . այսպէս եւ Յն . **ἀρης** , լինի **հյց** . **ἀρη** , իսկ **ἀρρη**՝ նշ . արու , եւ Երր . **արէ**՝ նշ . առիւծ :

Եւս եւ 'ի բառէս՝ **ար** , զեղչմամբ Յ գրոյն , առ 'ի շչփոթելոյ ընդ ԱՅՐԻ , Յն . **ἀνδρετος** , արի , արմատ՝ **ἀνδρ** այր : Յորմէ (արեւ)

ԱՐԵԻԵԼԻՔ , եւ

ԱՐԵԻՄՈՒՏՏԻՔ , անս նաեւ Էլք , **արու** : իսկ (Բ. ԹՊԳ. Բ. 29) . « Արեւներ եւ արք նորա գնացին ընդ **բե-եւ** ըզգիչերն զայն ողջոյն » : Յն . **ար-բե-եւ** , **εἰς οὐρανόν** :

Նոյնպէս (ԱՆԿ Գ. 7) , « Ասին ըզգլուին (Յերուսթեայ) , եւ գնացին զձանադարնս **բե-եւ** զամենայն գիչերն » : Յն . **ար-բե-եւ** , **κατὰ οὐρανόν** , իսկ

ԱՌԵՂՄՈՒՄ , գրի եւ **առիւծանէձ** , ԱՌԵՂՄՈՒԱՅՐ , ծագին 'ի ձայնէս առիւծ , (առեւծ) :

Սամիտանի պատմութեան մէջ (ԴՊԿ. ԺԴ.) առիւծի մը սպանման ստթիւ՝ աս բառերուն — թերեւս առաջին սնգամ — գործածուիլը կը տեսնենք : — Կորիւն մի առիւծու գոչեաց ընդգէմ նորա (Սամիտանի) . . . եւ խոտորեցաւ տեսանել զգէշ առիւծուն , եւ անա զունդ մեղուաց 'ի բերան առիւծուն եւ մեղ . . . : Արկից ձեզ առասպելի . եթէ առեղծանելով առեղծանիցէք զնա . . . ապա թէ ոչ կարէք առեղծանել ինձ . . . : Արկ մեզ զառասպելն քո . . . 'ի կերչէ ել կերակուր եւ 'ի հզորէ ել քաղցր . . . զինչ հզորագոյն քան զառիւծ , եւ զինչ քաղցր քան ըզմեղր :

Սամիտան , Երր . շէճն , նշանակէ՝ **բե-եւ** . եւ նորա առեղծուածն էր **առիւծ** : Յորմէ

ԵՂԾԱՆԵՄ, և

ԶԵՂԾԱՆԵՄ, ԶԵՂԾ.

Եւ 'ի հակառակէն ըստիս՝ եղծա-
նեմ՝

ՍՏԵՂԾԱՆԵՄ(*), բաղդ. դասնեմ
և սողաանեմ, յերիւրեմ և ստերիւ-
րեմ, յանձնեմ և ստանձնեմ, համ-
բակ և ստամբակ, ունկն գնեմ և
ստուկանեմ, հակիմ և ստահակիմ .
և այս բառերուն սկզբնական երկու
գրերը **, է իբր համապատասխան
նախորդի, և ասիկայ Յունականին
թերագրութիւնն է. քանզի Յն. κατὰ
(բառ), երբոր սեռականով վարուի,
կը նշանակէ ընդդէմ, հակառակ .
--κατὰ τοῦ κυρίου καὶ κατὰ τοῦ Χριστοῦ
αὐτοῦ. վասն Տեառն և վասն օծելոյ
նորա . (այսինքն՝ հակառակ Տեառն
և հակառակ օծելոյ նորա) : Եւ

ԿԵՂԾԵՄ, ԿԵՂԾԻՔ,

ԿԵՂԾԱՌՈՐՈՒԹԻՒՆ, Իսկ (ՅՎ. Բ.
12), « Եղիցի ձեր այոյն այս ևւ ոչն
ոչ, զի մի՛ է՛ կէղծաւորսն ինչ
անկանխիք » : Յոյնն ունի, ὑπό
κρίσιν, (ընդ դատաստանաւ) . և այս
երկու Յունարէն բառերը իրարու
կցուելով կըլլայ մէկ բառ, ὑπόκρισις,
(կեղծաւորութիւն) : Եւ

(*) Αἵτιπος ἐρωτηθεὶς ὑπὸ τινος τῶν
ἐν ἔξωσίᾳ ὄντων εἰ οἷός τε πράττουσιν
οἱ θεοί. « τὰ μὲν οἰκοδομοῦσιν » ἔφη, « τὰ
δὲ πάλιν καταβάλλουσιν » (στοβατος, ps.
61) : — Յորժամ տրեղերը 'ի համապարփակ
վիճէն արտաքս սժան, մտային էակը իմացու-
կանք գերադոյն իմաստութեան յայտնելոյ
նոցա զպատճառ էութեան իւրեանց : Այլ նո-
րա մտաբեցալ զայն յանձն իւր, և զայս ևւ-
եմ պատգամ առ երկրորդ պատճառս ևս .
« եղծէք և ստեղծէք » . և այս պատգամ կա-
ցոյց զանշիղի կարգ տրեղերաց . (Ուղ. Անար.
Հտ. Բ. Գլ. ԻԲ.) : — Այլ խոսն 'ի խոսն ինչ
անձէ մէ առ արա զղանայցէ, և եղծանիցէ
զատեղծութեան . (Եղեիկ) : — Այլ եկն յեղծանել
ստեղծողն զատեղծեալն յինքննէ ստեղծուած,
այլ վերստեղծել զնոյն և նորագել . (Յովհ.
Իմաստ. Երեւ.) :

ՊԵՂԾ, ՊԵՂԾ, Իբր՝ Եղծեւլ, *դ-
կանեւլ :

ՊԵՂԾԵՄ, — Զոր Աստուած սրբա-
կաց, զու մի՛ պղծեր (Գործ. Ժ. 15) :
Յն. οἷ ὁ θεός ἐκαθάρισε. σὺ μὴ κοίνου :

Այս Յունական խօսքը տարբեր
թարգմանուած է (Աւագ ԺԱ. 9) .
« Զոր Աստուած սրբեաց, զու մի՛
խառնակ համարիր : — Տեսցէ քա-
հանայն, և պղծեսցէ զնա (Ղեւո.
ԺԳ. 3) : Յն. μαινεῖ αὐτόν. — Գար-
չելով գարչեցես, և պղծելով պղղ-
ծեսցես զնա, զի նշովեալ է (Օրէն-
է. 26) . Յն. βδελύξῃ, Իսկ

ՊԵՂԾԵՂ ԶՇԱՐԱԹՆ, աշխ. շաբաթ
աւրել, Յն. βεβηλόω. — Քահանայքն
'ի տաճարին պղծեն զշարաթն (Մովհ.
ԺԲ. 5) : Որպէս և

ՍՐԲԵՂ ԶՇԱՐԱԹՆ, աշխ. շաբաթ
աւրէ գործել, շաբաթ : — Սրբեալ զօր
շարաթուն :

Եւ 'ի բառէս եղծանեմ՝ 'ի հակա-
ռակէն

ԵՂԱՆԵՄ(*), և

ԵՂԱՆԵՄ, — Զի անխաբժ ելանէ
խիտս, և որդի ընդվայրասուն ևւ
լանէ լիտի (Մէրա + Լ. 8) : Իսկ

ԵՂԱՆԵՂ ԹԱԶԱՑ, — Վասն այնու-
րիկ շատից յաչաց ելանէին (Գ. Մկ.
Գ. 3) : — Աստուծոյ յաչաց ելին,
և ամենայն մարդկան հակառակ եւ-
ղեն (Ա. Թեւ. Բ. 15) : Յն. θεῶ μὴ
ἀρεσκόντων, Թարգմ. ՏՃ. Կեղծէն
լեզուք :

Ասի և ներգործարար, դարձեալ
իբր Թարգմ. ՏՃ. Կեղծէն լեզուք :

— Յորժամ զնորա մեծարոյ կար-
ծիսն գձձեսցուք, և հանցուք զնա

(*) Եղանիք և Եղանիք բայերուն արմար
մէկ ըլլալը Դուրսեմականին ազդեցութեան է .
բունգի լեզուք մէ ելանել է և մէ երանիլ .
դեմիք սեղմիք լեզուք, և ևւ լեզուք, ևւ
լեզուք, ևւ լեզուք : Եւ աշխ. ըստձր ելու,
երագը ելու, իբր՝ ելու, կատարեցու : Եւ
ներգործարար ևս կ'ըսուի 'ի մեզ՝ երագընդ
նաև, երագանաև :

յաջաց իւրոցն խարեցելոց (Եւէլէ) :

— Ունդրէր նա հարս հանել զնա
յաջաց թագաւորին Պարսից (Բառ-
Ե.) : — Եւ այսպէս յաջաց հանէր
զնա, զի իւր ակն կրեալ էր տէ-
րութեան նորա (Ա. Մկ. ԺԱ. 11) :

Եւ այսպէս՝

Ի ԽԱՁ ՀԱՆՆԷԼ, իրր թարգմ. ՏՃ.
Խառ չեք-բո՛ք : — Ի խաչ հան, 'ի
խաչ հան զգա (Յ. Գ. ԺԹ. 6) : Յն.
σταύρωσον, σταύρωσον : — Առէք զգա
'ի ձեզ, եւ ձեզէն հանէ՛ք 'ի խաչ :
Յն. առէ՛ք զգա զուք, եւ խաչե-
ցէ՛ք : Եւ

ՅՈԳԻՈՅ ՀԱՆՆԷԼ, — Հայեցաւ յեր-
կինս, յողոց եհան (Մ. Գ. Է. 34) :
— Յողոց հանցին ամենայն կար-
թընկէցք զեառն (Ե. ԺԹ. 8) : —
Յողոց հանցին ամենայն խրախ-
ճանք յանձինս իւրեանց (Ե. ԻԴ. 7) :

Ունինք նաեւ

ՀԱՆՆԷԼ ՈԳԻՈՅՆ, — Եւ եղև ընդ
հանել ուլոցն, քանզի մեռաւ (Ռա-
քէլ), կոչեաց զնա (զմանուկն) որդի
վասաց իմոց (Մ. Գ. ԼԵ. 18) : Երբ.
պէնձնի՛ :

Եւ կ'ըսուին կրօնորարար,

Ի ԽԱՁ ԵԼԱՆՆԷԼ, ՏՃ. Խառ չեք-բո՛ք :
— Որդի մարդոց մասնի 'ի խաչ
եղանել (Մ. Գ. Է.) :

ՅՈԳԻՈՅ ԵԼԱՆՆԷԼ, — Պակասեցան
'ի ցաւոց կեանք իմ, եւ ամբ իմ
յողոց եղանելոյ Սաղմ. Լ. 11) : այս-
ինքն՝ 'ի պարճաւոյ յոգոց ելանելոյ :

Իսկ (Գ. Գ. ԻԱ. 26) : « Յեղանե-
լոյ ուլոց մարդկան յերկիւղէ, եւ

'ի կարծեաց եկելոց 'ի վերայ արե-
զիրաց » : Յն. ἀποφροσύνη, զի ἀπο-
ψύχω, նշ. քերթն շահւղ հասնել, քեր-
թն շահնէն վրայ ըլլալ, հոգին ելլել :

Յորմէ եւ

ԵԼՈՒՁԱՆԵՄ, իրր ներգործական
կամ անցողական բայիւ՝ ելանել՝ :

ԵԼՈՒՁԱԿ, գրեալ եւ

ՅԵԼՈՒՁԱԿ, բաղղ. հաննեմ, յորմէ՛
հէն :

ՄԱՐԿԵԼՈՅՑ, Ժորք քողոց, Ժորք
Յն. ἀνδραποδιττης :

Յորմէ 'ի հակառակէն՝

ԸՆԴԵԼՈՒՁԱՆԵՄ, հարարել, քո-
թել : — Ի հիւսս սակեմանս ընդերու-
զեալս մարգարտով (Ա. ՏԻՏ. Բ. 9) :
ԸՆԴԵԼԱՆԵՄ, (իրր՝ ջանալ) : — Իր-
րեւ եկն Սաւղոս յերուսաղէմ, շն-
որեւնէր յարել յաշակերտան : (Իրր
ՏՃ. կէրէլէ) :

Եւ 'ի ձայնէ՛ս՝ յիւրզակ,

ՅՈՒՁԱԿ, ՅՈՒՁԵՄ, ՅՈՅՑ, — Հրեշ-
տակ Տեառն յուզէր զՂուրնս (Յոզի.
Ե. 4) : — Եթէ թաքիցին 'ի բար-
ձունս կարմիայ, եւ անտի յուզե-
ցից (Յն. էξερυνύσω) եւ անից զնա-
սա (Ա. Գ. Թ. 3) : Յորմէ այլս.

ՈՒՁԵՄ, եւ

ԽՈՅՑ, ԽՈՒՁԵՄ, Իսկ (Մ. Գ. ԽԴ.
18) : « Մասնեմք մեք անդր առ 'ի
խաղելոյ զմեզ » : Յն. τοῦ παιχνιδι-
αίαι : ἡμεῖς, (առ 'ի զրպարանելոյ
զմեզ) :

Ուտար ինձ կը թուի թէ զրչի սխալ
մըն է Խաղել, փոխանակ ըլլալու՝
Խառել : Յորմէ 'ի հակառակէն՝
ԽՈՅՑ, ԽՈՅՑ ՏԱՄ, ԽՈՒՍԱՓՈՒՄՆ,
Բաղղ. փակեմ եւ փահնաւմ, պըն-
զեմ եւ պիղիմ, սեւեռեմ եւ սա-
ւանիմ, զերծանեմ եւ զերծիմ :

Յորոց 'ի հակառակէն՝

ԽՈՒԺԵՄ, հասանել, քիտել քաղա-
քեմք : Ուրիչ է

ԽՁԵՄ, — Խզեցաւք զկապանս

նոցա (Մ. Գ. Է.) : Յն. ἔλθε : Իսկ
ԽՈՒՁՈՒՄՆ ՀԵՐԱՅ, կամ ԽՈՒՁԵԼ
ՉՀԵՐԱ, (յեախն) իրր՝ փոքրել զհերս :
Իրր Թ. Բ. քերթն կամ քերթնեմք :

Մեր բայը

ԱՐՇԱՒԵՄ, արժանի բառն ծաղումն
առած է, բաղղասալ՝ նմանօրինակ
բառերու հետ խոյ, յորմէ՛ խոյս-
նամ, վազր, յորմէ՛ վարդիմ, եւ
խլարղ, յորմէ՛ խլրախիմ :

Հետեւեալ բառերն ալ են 'ի բա-
ռէս արեւ,

ԱՌԱՌՈՏ, եւ
ԵՐԵՒՈՅԹ, — Եւ երկիր էր անե-
րեւոյթ, (քանզի չէր լոյս, եւ ապա
'ի ձեռն լուսոյ կամ արեւու եղեւ
երեւելի) :

ԵՐԵՒԻՄ, բաղդ. ճաճանչ եւ ճա-
նաչեմ :

ԵՐԵՒԱԿ, ԱՐԵՒԱԿ, Թարգմ. Ծն.
ձայնիս փայնոյ, որ է անուն մուս-
րակին : Աւրիչ են

ԵՐԵՒԻԼ (դշ.), Ժանգ. Թրթուր,
Ջորեակ, Ծն. ἐρουσίνη : Եւ

ԱՌՈՒՈՅՏ, Բայ Բն. Ծն. ἐρέβινθος,
նշ. սիսեպն : Արեւն է եւ

ՀԱՐԱԻ (*) բաղդ. հիւսիս :
Յորմէ

ՀԱՐԱՒԱՆՔ, Ժարգմ. Կրեւ
բար, բարեբ, ըստ նմանաձայ-
նութեան Յունին, զի Ծն. νότος,
յորմէ եւ Տճ. արտ, նշ. հարաւ,
եւ արտ, հարաւուս : — Յայժեսի
խաղաղ 'ի հարաւուս (Աճալ Թ. 13) :
— Չկալ եւ զհունսն եւ զորթ եւ
զհնձանս եւ զհարաւուսն (Աճ. Բ.) :
Եւ

ՀԱՐԻՒՐ (**), ըստ հին գրչութեան
հարիւր, գրեալ եւ արեւ (ի բար-
դութեան) :

ԵՐԵՒԱՐԵՒՐ, երեք հարիւր :
ՉՈՐԵՒԱՐԵՒՐ, չորեք հարիւր :

Եւ երեւր, 'ի բարսիս

ԵՐԿԵՐԻՒՐ, աշխ. Երկու հարեւր,
(Երկերեւր միշտ այսպէս կը գրուի,
բայց տարակոյս չկայ որ դարձեալ
նոյն արմատէն է) :

ՀԱՐԻՒՐԱՄԲԱՆ (***) , — Չհարիւրա-

(*) Իբր՝ արեւակողմն, կամ կողմն հարեալ
եւ այրեալ յարեւէ (Ն. Հյ. Բս.) :

(**) Հարեւր զուտ Հայերէն ստեղծուած մըն
է. (Հնդեւր. Նախ. էջ 133) :

(***) Այս խօսքը՝ ինչպէս յայտնի է, պիտի
հարիւր տարեկան էր ըսել է, սակայն Ն.
Հյ. Բս. իբրեւ բացատրութիւն կը յաւելուի,
սիմն, հարիւր ամացն, եւ Յունական բառը
'ի մէջ կը սերէ Թարգմանարար, Ծն. հարեւր-
եւ : Այս այսպէս կը լլար եթէ Յայնք ստեղծ-

մենիւք ուրեմն էր (Հ. Գ. 19) :

ՀԱՐԻՒՐ, Տճ. էրեւ, եւ ամառն
եւ, բաղդ. յիսուն :

Հիմայ տեսնելք թէ ինչ վերա-
բերութիւն կայ արեւուն եւ հարեւ-
րին մէջ : Ծն. εκατόν, նշ. հարիւր,
եւ εκατος, դիք Ապողոն, այն է՝ Ա-
րեւ (ըստ դիցարանութեան), որ
նոյն է ընդ բաւից եւ Եգիպտոսի,
որ թարգմանի հարկանող, նեւ
սող, զիպաճող 'ի հեռուստ, եւ է
մակդիր Ապողոնի, այսինքն՝ արե-
ղական : Ասի դարձեալ քաւն, քաւն
(Պէն) նոյնպէս մակդիր Ապողոնի,
եւ ծագի 'ի բալէս քաւն, որ նշ. հար-
կանել, եւ որոյ ներկայ ընդունե-
լութիւնն է, քաւն, որ նշանակէ
հարկանող :

Ծն. ἀπολλωνόβλητος, նշ. հարեալ
Ապողոնէ, այսինքն՝ հարեալ 'ի տա-
պոյ արեղական, արեւահար, տա-
պահար, տոթահար : Ծն. λυκαγενής
թարգմանի հար լուսոյ, եւ է մակ-
դիր Ապողոնի :

Արդ Ծն. εκατος, (Ապողոն) բառ
արական, եւ որոյ իդականն է Եգիպտոս,
որ նոյնպէս կը թարգմանուի, եւ կը
նշ. լուսին, եւ է քոյր Ապողոնի,
ըստ դիցարանութեան :

Դարձեալ հսոց կարծիք էին թէ
ամէն հարուածք կամ արկածք կու
գան 'ի լուսնոյ (Տես 'ի նկ. Թեոփր.) :
ուստի կ'ըսուի Ծն. σεληνόβλητος,
սεληνιάω, ἀρτεμιδοβλητος, լուսնոս,
լուսնահար, լուսնոտել, անանտա-
հար, զի լուսին (ի սելնի) է Փիրէ
(փոթի) յերկինս, Արտեմիս կամ Ա-
նահիտ (արտեմիս), յերկրի, եւ Եկա-
տէ կամ Հեկատէ, (Եգիպտոս) 'ի սան-
դարամիտս :

պէս Եգիպտոսէն լուսն, սակայն սակայն յա-
ւելուած մը ունի, քու, որ մեր պիտի ըստ
նին կը պատահուի. — Եգիպտոսէն քու
ὕπαργων, ապա ք զհարիւրամենիւք ուրեմն
էր ընարագան Թարգմ. է Յունականին,

Իսկ ἐκατόν որ անանցեալ է 'ի բառէս ἐκατος, կամ ἐκατή, նշ. երևոյթ եկատեայ, այսինքն՝ խօսական անոսի առ աչօք, որ ազդէ արհաւիրս :

ՏՃ. էէ-ը, նշ. ե'ւ հարիւր, ե'ւ գէճք, անոսի երեսաց :

Հեռեւեալ բառերը նոյնպէս կը ծայրն Աբէ- կամ հարէ-բ բառերէն. ՀԱՐՈՒԱՅ, յորմէ

ՀԱՐԱՅ, յորմէ

ԱՐԱՅ, բազդ. արկանեմ եւ արկած : Աւրիչ է

ԱՐԱՏ, Յն. արձա, նոյն նշանակութեամբ :

ՀԱՐԿԱՆԵՄ, (կտր.), հարի,

ՉԱՐԿԱՆԵՄ, ՉԱՐԿՈՒՅԱՆԵՄ, որպէս հեղում եւ զեղում :

ՉԱՐԿ, նոյնպէս եւ բայս

ՀԱՐՅԱՆԵՄ, (կտր.) հարցի :

Հարկանէ՛մ եւ հարցանէ՛մ, այս երկու բայերը, որ առաջին հայեցածով կը թուին թէ չունին բնական իրարու հետ վերադրութիւն, սակայն ազդէ քննելով՝ ներքին կապակցութիւն մը երևան կ'ելլէ, նախ՝ կազմութեամբ եւ խոնարհման կերպով, հարից, հարցես, հարցէ, հարցուք, հարջիք, հարցին :

Հարցից, հարցցես, հարցցէ, հարցցուք, հարցջիք, հարցցին :

Պարզենք երկրորդն ալ :

Յն. քրօտաւ, նշ. հարցանել, եւ քրօս, քրօտաւ, նշ. հարկանիմ 'ի սէր, սիրահարիմ. քրօտա (հյց), քրօս (ուղղ.), նշ. սէր, սարսանք, ցանկութիւն, եւ Սէր անձնաւորեալ, որ նետով կը զարնէ (բառ առասպելաց) : Յն. քրօտօճաղտօս, (սիրահարեալ) : Իսկ քրօտիցա (հարցումն, խնդիր), Աւստի կ'ըսուի սիրահար, հարկանից 'ի սէր ուրուք, ՏՃ. պէրէնէ շարս-լմօք, պէրէնէ շարս-լմօք : ('ի մեզ՝ ներգոյտական խնդրով) :

— Եհար 'ի պարանոցի նորա երկիցս զօրութեամբ խրով եւ հատ-

եալ կարծ զղուխ նորա (Թարգմ. ԺԳ. 1) : — Յոյժ հարեալ էր 'ի զսահրն Յաղարայ (Մանգ. ԼԴ. 19) :

Յն. ἐνέκειτο τῆ δουρατρί : — Եւ էին երկօքեան հարեալ 'ի նմա (Դան.) :

Յն. κατανευγμένους : — Յուլա հարաւ յառաւածս օտարս : Օտար սարսանջ-

ներս սիրահարեցա : Յն. ἐπεδύδουσαι (Մարտ. Բ. 11) : — Տարեցաւ Հե-

րայ... հարեալ 'ի նմա (Եսնն.) : — Դուռով 'ի վերայ խրոյ հարաղա-

տին սքանութիւնս կառարեաց վանն նորին կնոջն... զի մեծապէս սիրով հարեալ էր 'ի նմա (Բար. Դ) :

Տիրիթ յառաջագոյն հարեալ 'ի կնոջն յայնմիկ (Անգ.) : — Կանս զի 'ի կնոջն Գնելոյ հարաւ Տիրիթ (Անգ.) :

Արդ Յունական քրօտաւ եւ քրօտից (հարցանեմ եւ սիրահարիմ) բայից ձայնական մերձաւորութիւնէն է մեր հարկանեմ եւ հարցանեմ բայից կազմական մերձաւորութիւնը, իսկ հարկանիմ (կրօւ.) բային սիրահարանէն նշանակութիւնը թուրքերէնին թերաղրութիւնն է. թէպէտ եւ Յունարէն πλόσσω բայն ալ աս մտքով կը զործածուի :

Բազդ. եղանիմ եւ ելանեմ : Հարկանէ՛մ բայը մասնաւոր անմամբ կը զործածուի 'ի մեզ

ՁԱՀԻ ՀԱՐԿԱՆԵՄ,

ՉՊՈՂԱՆ ՀԱՐԿԱՆԵՄ, — Սիրա հարեալ զագահութեան :

ՉԳԵՏԵԻ ՀԱՐԿԱՆԵՄ : ՏՃ. ալ ունի, սակայն միայն երրորդ գոյնի վրայով զրուցուի, քրօտալա շարս-լմօք, սարսանք շարս-լմօք :

Ասկէ զուրս կայ նաեւ՝

ՔՆԱՐ ՀԱՐԿԱՆԵՆ, ՏՃ. շարս-լմօք :

ՓՈՂ ՀԱՐԿԱՆԵՆ, ՏՃ. սարսանք շարս-լմօք :

Աւելինք նաեւ

ՓՈՂԱՐ, ՓՈՂԱՀԱՐ, ՏՃ. սարսանք շարս-լմօք :

ՔՆԱՐԱՀԱՐ, ՏՃ. շարս-լմօք :

Ինչպէս եւ

ՏԱՊԱՀԱՐ, ՅՐՏԱՀԱՐ,

ՏԱՂԱԹԱՐ ՀԱՐԿԱՆԵՆԸ, ՏՃ. շարքը
վարձով :

ՏՕՆ ՏԱՂԱԹԱՐ ՀԱՐԱՅ, Յն. τρεῖς-
ποῖα, ἀρχηγοποιέω, ցորեանն եւ գա-
րինն հարան, ՏՃ. պաշտոյ, արքայ
լուծող : Հարայ եւ որպէս խոտ, եւ
ցամաքեցաւ սիրա իմ :

Նահե

— Ի՞նչ հարկանիցեմք զքաղցն
(Ուկ. Մարտ.) : — Զծարւոյ հարկանել
զիստաք (Անդ.) :

ՀԱՐԿԱՆԵՆԸ, Յն. περιτθῆναι, ՏՃ.
վարձով, ստիճակով : — Սպունդ հա-
րեալ յեղեգան (Մրկ. ԺԵ. 36) : —
Կարկառ զծագ գաւազանի իւրոյ,
եւ եհար ՚ի խորիսի մեղաւ (Ա. Թափ.
ԺԳ. 27) : Յն. βέπρω : — Յարեւու
եհար զիտրան իւր (Մաւլ. ԺԸ. 6) :
Յն. τῆθη, ՏՃ. շարքը վարձով :

Յարմէ (հարկանեմ)

ԱՐԿԱՆԵՆԸ, ձգել, վրան աւնել,
հազնիլ :

ԱՐԿԱՆԵՆԸ ԻՔ, վերարկու :

Յարմէ

ԱՐԿԱՆ, բազմ. հարկանեմ եւ հա-
րուած : Այս բայն Պրս. ոճով մը կը
գործածուի ՚ի մեզ իբր արձեւ (ծած-
կոյթի պէս) :

— Արկին գնովալ քղամիզ կար-
միր : (ՏՃ. ճանն էսպիւնէ պրօքորը-
լուր : — Արկաւ տես եւ զարգարե-
ցաւ : Երբեմն ալ զնել (ստիկապէս) :
— Հաց արկանել : (ՏՃ. սօֆրա պրօք-
որով) : Կ'ըտուի նահե, արեւոյ
նել, արեւոյն արկանել, արկանել ըզ-
հանքերն, զմարն, զհարկանել : աչխ.
հարկանել :

Յարմէ (արկանեմ)

ՅԱՐԿ, շաշկոյն արան, շինարար :
ՅԱՐԿԱՆԵՆԸ, — Յարկին գնա եւ
կանգնեցին զգրուես եւ զիսկա եւ
գնիրս նորա (Նէեմ. Գ. 14) : Յն.
σκαπάζω :

ՅԱՐԿԵՄ, իբր՝ շաշկոյն արան, կանգ-
նել : Բազմ. աղանիմ (հարկանել) եւ ա-
գարակ, օթեմ, օթեւան եւ օթոց :

ածեմ, (զրան զնել կամ հազնիլ),
եւ ածու :

Նորէն գառնանք հարկանին :

ԱՐՀԱՄԱՐՔ, (սեռ.) արհաւար (այց.
(հարաւար = հարեւար) :

ԱՌԱԻՐ, յորմէ

ԱՐՀՈՒՐԻՄ, զ'արհաւար (իմ.
2 3 1 4 5 6

(հարաւար = հարեւար) :

ԱՐՀՈՒՐԵՅՈՒՅԱՆԵՄ, — Երազովք
զարհուրեցուցանես զիս : — Ի տե-
սիլ արհաւարցն զարհուրեցաւ ժո-
ղովուրդն (Նե. Ել.) : — Ո՞չ ապա-
քէն արհաւարք նորա զարհուրեցու-
ցաննն զձեզ (Յափ. ԺԷ. 11) : — Ար-
հաւարք եւ բամբուկն զիշերականք
(Յափ.) : — Զեկատեայ արհաւարան
(Աճափն. Յայրն.) :

Արհաւարք են ընդունայն երկիւզ
'ի միման գիշերոյ, իբր Պանական
արհաւարք, (Յն. τὸ δεῖμα πανικόν),
կամ թէ անել, արհաւարք կամ եր-
կիւզ Արհմանի, (արարչին խաւարի) :

Ռամիլը կը հաւատար թէ Պան
զիք գիշերուան մութին մէջ խա-
ւարային գնացք մը կ'ընէր, եւ յան-
կարծական երեւոյթներով զմարդիկ
կը զարհուրեցընէր, ասկից բուած
է՛ Պանական արհաւարք (Պանե.
Բարձ. Պարմ.) :

— Առ հինան կարծէր Պանայ առ-
տուծոյն արհաւարս արկանել ՚ի մար-
դիկ (Առնեան Դէց. 66 'ի Մանօթ.) :

— Համարի Պան ընակիլ յանտաս,
եւ անտասք առ գոյզն ինչ կասկած
երկիւզի ազգն արհաւարս (Անդ.) :

Եւ

ՎԵՀԵՐՈՏ, իբր՝ երկնչի յերեւութէ-

(վեհերոս, երեւոյթ) :

3 4 2 1

ԱՆՎԵՀԵՐ :

Յորմէ (արհաւարք) ՚ի հակառակէն
ԱՐՀԱՄԱՐՔ, ԱՐՀԱՄԱՐՀԵՄ (*), ձայնս

(*) Արամարծնն ստուգարանեալ է՝ առ-
համարել : (Քեր. Զարգ. 654) :

— բն, եղևալ է կրկնութեամբ, իրր՝
— բնորոշ, — կցորդիչ է, եւ ճյաւել-
ուած, (ստիւրակին աւ արեւելիայս).
որպէս 'ի բառս խառնամանն, խա-
ժամուժ, կերակուր, խանդումանդ,
աղջամուղջ, աղխամաղխ:

ԱՐՀԱԿԱՆՔ, իրր՝ Հրաձգ, հար-
կո: — Ապա խմանայ զարձախրս
արհականացն (Ուկ, Եւ.), Իսկ
ՀԻԻՍՍՍ, բաղղ. հարաւ:

Եւ. Եւ. Եւ. անձրեւելն, անձ-
րեւածք, եւ Եւ. (ապա.), Եւ (ներկ.),
նշ. անձրեւել, տեղալ անձրեւոյ. եւ
Օ Եւ; զիք անձրեւածից, որ ածէ
անձրեւ, մակղիր Գիայ: Եորմէ
ՀԻԻՍ, — Ձեան հիւսոյ կաշեալ
(Խոր.): Տպ. հիւսոյ: Եորմէ

ՀԻԻՍԵՄ, բաղղ. կարկուտ եւ կըր-
կուտ, Յճ. էօրթե: Եւ

ՀԻԻՍԵՄ, Տճ. (որոշոր) էօրթե:

ՀԻԻՍՆ, — Ո՛չ աւ է մանուկ հիւ-
սան, (Եւ. Օ շէտօս, հիւսնն) եւ
որդին Մարեմայ (Մարկ. 2. 3):

ՀԻԻՍՆ, կը պատասխանէ թրք.
(որոշոր) էօրթե:

ՀԻԻՍՆԵԼ եւ ՀԻԻՍԵԼ, մի եւ նոյն
գործողութիւնն է, եւ բացատրու-
թիւնը թուրքերէնին պէս է:

Եորմէ 'ի հակառակէն

ՀՈՍԵՄ, ՀՈՍԱՆՔ, եւ ՀՈՍԱՆՈՒՏ, եւ
ՍԱՀԻՄ, ՍԱՀԱՆՔ, Եւ, κατάρρακτη:

Եորմէ (հոսեմ) 'ի հակառակէն

ՀՈՍԵՄ, ՀՈՍ, ՀՈՍՈՒԹԻԻՆ: Իսկ
ՅԻՍՈՒՆ, (սեւ.) յիսնի. արմատ՝

հիւսն, որպէս եւ հարթ: 'ի հար-
ոյ, եւ սա՛ յարեւէ: Թրք. ձայնն
եւ, (ամառն) մերձաւոր է ձայնիս
եւ, (հարիւր):

ԱՍԼԱՆԻ, (սեւ.) սողան-ւոյ:

ԱՍԵՂՆ, (սեւ.) սողան. ծագի 'ի
Թրք. բառէս՝ սլան, (առիւծ):

Այսպէս 'ի Պրս. կեւէ, եւ 'ի Չինս՝
կո (նշանակեալ՝ եղն) է, մերս

կող, եւ Պրս. կեւէ՛ Սեպ. երէլէ:

Պրս. կեւէ՛ նշ. արի, հզօր, ուժեղ,
եւ կեւէ՛ նշ. աղանի, թել, Եւր՝

նշ. առիւծ, եւ շէրթ:՝ նշ. ժառա-
ւէն, Տճ. շէրթ, Եւ. καμηλος, նշ.
ուղտ, եւ καμυλος, պարսն:

Ըստ այսմ եւ

ՄԱԼԽՈՅ, եւ սրովեաւե այս բա-
րիս ուղղականը 'ի նախնեաց գոր-
ծածուած շինք տեսած — գէթ մե-
զի հասած գրուածոց մէջ — ուստի
կարելի չէ ճշդել թէ ինչ է ստոր
ուղղականը, զոր ունանք՝ մօլ-
սին, եւ ունանք մօլ-լի, եւ կարծի-
ցուցին թէ մօլ-լի կամ մօլ-լի թէ՛
ուղտ կը նշանակէ, եւ թէ՛ պարսն,
եւ այս շիթթութեան պատճառն այն
է որ վերը ցուցաւ, այսինքն՝ Յու-
նարէնին տարբեր ուղղագրութեամբ
երկու բառ ունենալը:

Արդ ըստ մեզ աւելի բանաւոր է
կարծել՝ թէ մեր բառը ծագած ըլ-
լայ 'ի Թրք. մօլ-լի բառէն, որ նշ.
է՛ մօլ-լի յօգ, եւ 'ի մեզ առնուած է
իրրեւ պարսն, թէպէտ կ'երեւայ
թէ Աւետարանին բառը ոչ թէ պա-
րսն, այլ ուղտ կը նշանակէ, որով-
հեաւե գրուած է՝ Եւ. καμηλος:
(Մարկ. ԺԹ. 24: Մարկ. Ժ. 25:
Ղուկ. ԺԲ. 25):

Բաղղ. աղանի, չուան, կար,
քուք, թլիփ:

Ըստ այսմ եւ

ՉՈՒՆ, — Փոխանակ կամարացն
չուան զօտի (Եւ. Գ. 14): — Կար-
եաց զնա չուանաւ ընդ պատու-
հանն (Գ. Թ. 31): — Գանձս
ընախրս վանդակեալս չուանօք (Ե-
ւ. Ժ. 24): Եորմէ եւ

ՃՈՊԱՆ, — Ճոպան 'ի փողն եղ-
եալ խեղդամա՛ արարին զնա (Բառ-
Գ. 14): Եորոց 'ի հակառակէն

ՅՈՒԷՆ, յորմէ

ԾԻԻ, բաղղ. կարկուտ եւ կրկուտ,
հազր եւ աղբ, կոչոտ եւ կուչոտ, ա-
մուր եւ խամուր:

Ուրիշ է

ՍԱԻԱՆ, — Երբեմն զուսանան
կրէր եւ զպլ եւս սպասաւորու-

թիւնս (Վր. Հր. 2) : Պրս. ասէն նշ. խանձարուրք :

ՅՈՎԱՆԱԿ (*),

ՅԱՒԱՆԱԿ, Լատ. juvenis, juvenilis, (նորատի, պատանի), Պրսկ. ճիւղան, եւ սա 'ի Սանք. բառէս' Եւսէն, որ նշ. նոր, նորատի, պատանի : Պարսկին սաէ, Եւսէն-ճիւղան, եւ 'ի մեզ սաի, « Հեծեալ 'ի վերայ յովանակի նորոյ » (Չ. 9) :

ՀԱՒԱՆԱԿ, է յատուկ անուն մարդոյ առ Սորենացոյ : Պրս. ճիւղանէն նշ. պատանկիկ, եւ սաի ըզմարդոյ :

Յաւանակ առեալ է իբր 'ի նշանակ հլուութեան, հեղութեան կամ խոնարհութեան : Յորմէ

ՀԱՒԱՆԻՄ, ունել, ընդունել, հաւատալ ներքնապէս :

ՀԱՒԱՆ, — Հաւանք ինչ ընդ միմեանս էին թէ հակառակք իրերայ (Եւսէն) :

ԱՆՀԱՒԱՆ,

Յորմէ 'ի հակառէն

ՅԱՒԱԿՆԻՄ, ամբարտաւանել, ժրպրհնել : Բաղք. հաճել եւ հաջել, յաճախել եւ յաչաղել : Յորմէ

ՅՈՆՔ, (յաւնք) ըստ թեյազրութեան Յունականին, քանզի օգրնս, նշ. թէ յօնք, եւ թէ ամբարտաւանութիւն, եւ լայնարար՝ բլուր, բարձրութիւն, որպէս եւ առ մեզ

ԱՐՏԱՒԱՆ բառէն, որ է յատուկ անուն մարդոյ, կը թուի ծագեալ ԱՐՏԵՒԱՆ (**), — Ածին զնա մին-

չեւ յարտեան լերինն յորոյ վերայ քաղաքն նոցա շինեալ էր՝ քահապէժ առնել զնա (Ղ. 4) :

ԱՐՏԵՒԱՆՈՒՆՔ, իբր յընակի վերնոյն, Յն. փոքնս : — Ծնունդ չար ամբարտաւան աչս ունի, եւ յարտեւանունս իւր հարատանայ (Ա. 13) : ԻԳ. 13) : Եւ

ԱՄՔԱՐՏԱՒԱՆ, Առակ եղած է ըսել Ամբարտաւան որպէս զԱրտաւան (fier comme Artaban) :

— « Արտաւան ոմն յազգէ Վըրկանիկ, անձնապահագիտ արքայի, եւ 'ի բազում ժամանակաց ընդ յոյժ սիրելիսն պատուեալ, իբրեւ ետես զնա այնու կենօքն արամարհեալ առաջի ժողովրդեան, զայն ժամ պատեն համարեցաւ զաւելոյ զաէր իւր, եւ ամբարտաւան գահասէր մտօք ամբարձ զձեռն իւր թագաւորել փոխանակ նորա . . . Ի ստաս մանաւանդ յուսացեալ 'ի խորհուրդս ամբարտաւանութեան յանդրեցաւ (Ռու. Հն. Լ. Հր. Բ. էջ 157) :

— Պերդին թողը Արտաւան՝ պատերազմեցաւ Անտոնինոս Կարակալայ կայսեր հետ, եւ յաղթեց նաւ : Այս յաղթութեան վրայ շատ ուրախացաւ Արտաւան, կրկին թագով պատկուեցաւ, եւ ամբարտաւանութեամբ կ'ըսէր թէ յօրոյ աշխարհի պիտի տիրեմ. բայց հակառակը եղաւ, վասն զի խրոխտ եւ ամբարտաւան կերպին համար՝ նախարարները հետը ազէկ չէին (Պր. Հն. Գր. Գր. 215) :

Եւ

ԱՄՔԱՐՏԱԿ, գրեալ եւ՝ համբարտակ : Եւ

ԱՄՔԱՌՆԱՄ, ՀԱՄՔԱՌՆԱՄ, ԱՄՔԱՐՁՈՒՄՆ, ՀԱՄՔԱՐՁՈՒՄՆ :

Կը թուի թէ ուրիշ է ԲԱՐՁՈՒՄՆ, ԲԱՌՆԱՄ, յորմէ ԲՆՈՒՆ, Պրս. ար, նշ. բեան, եւ Յն. փոքնս, եւ Բարոս. Բարուս, ծանրութիւն, եւ փերս, բերեմ :

(*) Իշոյ անուն չէր ինչ անարգ եւ ծաղու առ արեւելեայն որպէս եւ առ հինան Յունաց (Տիեզ. Պատմ. Ա. Գոմբրնեան, 183) : Հոմեր Եղիակ. ԺԱ. 557-562 : — Իսաբար բարոյ ցանկացաւ, հոնգուցեալ 'ի մէջ վիճակաց (Մեն. Խթ. 14) : Իսկ ըստ Երր. — Իսաբար էջ ուժեղ, եւ զարար նորս 'ի գոմս : Եղն սիրոյ, եւ յաւանակ քոց շնորհոց խոտեցի ընդ բեզ (Առակ. Ե. 19) :

(**) Արտեւան, իբր՝ արտեւան, արտեւան (Ն. Հյգ. Բա) :

Դարձեալ ուրիշ է՝

ԲԱՐՁՐ, Պրս. պէրլէր, նշ. վերագոյն, Թն. ὑπέροχτος, (յթ.) բարձունք (յլ.) : Թորմէ

ԲԱՐՁ, — Մի՛ բազմիցիս յաաջին բարձին (Ղ. 1. Ժ. 7. 8) : Եւ

ԲԱՐՁՔ, — Սորաակեացիս զբարձս նոցա եւ բարձցին (Թ. 1. Ժ. 31) : Եւ

ՀՊԱՐՏ, Թն. ὑπέροχτος, կազմութիւնը բաղդ. հու. հնազանդ, հզօր : Եւ

ՊԱՐԾ, — Պարձ չրջի աքաղաղ :

ՊԱՐԾԻՄ, — Մի՛ պարծեսցի կորն իբրեւ զուղիղն :

ՊԱՐԾԱՆՔ, — Մի՛ պարծեսցի իմաստունն յիմաստութիւն իւր, եւ մի՛ պարծեսցի հզօրն ՚ի զօրութիւն իւր, եւ մի՛ պարծեսցի մեծն ՚ի մեծութիւն իւր, այլ յայն պարծեսցի որ պարծիցին, իմանալ եւ ճանաչել զիս (Եբէ. Թ. 23—24) : — Ոչ բարձք են պարձանքդ ձեր (Ա. Կ. 1. Ե. 6) : Եւ

ՊԵՐՃ, — Զանպերճն, զանհպարտն, զանպարճն զարդ ունիցի յանձին (Ու. Ե. 556) :

ՊԵՐՃԱՆԱՄ, բարձունք, բարձրանալ : Եւ

ՊԱՆԾԱՄ,

ԲԱՐՁՐԱՆԱՄ, (անց. ընդ.) բարձրացեալ, մի՛ շիտթեր ընդ

ԲԱՐՁՐԵԱՆ, անհաղորդական անուն Ատուծոյ, Թն. ὑπερατος :

Ի բայէս հոռուի՛մ, կազմի

ԴԱՒԱՆԵՄ, յայտնել, ցուցանել, վկայել բանիւ բերանոյ ՚ի լուր ամենեցուն որում հաւանեալն է ոք եւ ընկալեալ ՚ի սրտի իբրեւ ճշմարտութիւն : — Ընկալ ՚ի բերանոյ նորս զաւանութիւն (Թ. Բ. 22) :

— Որ վկայեացն առաջի Պիղատոսի զբարձք զաւանութիւնն (Ա. Տ. 1. Զ. 13) : Թորմէ ՚ի հակառակէն

ԴԱԻ, ԴԱԻԵՄ, ԴԱԻԱՃԱՆԵՄ, ԽԱՐԴԱԻԱՆԵՄ, լուսեամբ գործել, նեն-

գել, նիւթել զչարիս զազանապէս : Բաղդ. գուսան եւ քսու : Եւ ԹՈՎԵՄ

Եւ ՚ի հակառակէն՝

ԹԱՓԵՄ, — Զի թափեսցէ զնա ՚ի ձեաց նոցա, եւ հատուցանիցէ զնա առ հայր իւր (Մ. 22) : — Մինչեւ ցե՛րք թափես զոգիս մեր : ԹԱՓԵՆ ԶԳԻՆԻ, — Եւ յարձուրդս ինչն :

ԹԱՓ, (մկ.) թափով, ուժգնութեամբ : Թորմէ

ՍԹԱՓ, ՍԹԱՓԻՄ, Եւ

ԹՕԹԱՓԵՄ, ԹՕԹԱՓԵՆ ԱԿԱՆ,

ԹՕԹԱՓԵՆ ԶԱՆՏԵՆԱՆՈՒՆԱ,

— Երջչրջէր զաչս իւր, եւ թօթափէր զարտեւանունս իւր : — Եանկարծակի յական թօթափել (Ա. Կ. 1. Ժ. 62) : Թորմէ ՚ի հակառակէն

ԹԱԹԱԻՄ, — Զննին ուլ յայծեաց, եւ թաթաւեցին զպատուճանն յարեանն (Մ. 2. Ժ. 31) :

Եւ

ԹԱՐԹԱՓԻՄ, — Երեւ ինչն ինչն, պարտէլ :

ԹԱՐԹԱՓՈՒՄ, ԹԱՐԹԱՓԱՆՔ, —

Փրկեսցուք զանձինս մեր ՚ի թարթափմանց ցանկութեանց (Ճ. 1. Ժ. 1) : — Պանեացուք զանձինս մեր ՚ի թարթափմանց ցանկութեանց (Ու. Ա. Թ. 1) :

(Այլ ինչն հոռուի՛մ կայ նաեւ ԹԱՐԹԱՓԵՆ ԱԿԱՆ, իբր՛ ինչն ինչն) : — Ի զուգնաքեալ ժամու իբր ՚ի թարթափել ական (Ու. 1) : Եւ

ԹԱՓԱՌԻՄ, ԹԱՓԱՌԱԿԱՆ, յորմէ ԹԱՓՕՐ, (յեաին) :

Եւ թափանց զբառին կը վերարկին ՀՈՎԱՆԻ (?), — Աւուրք իմ իբրեւ հովանի անցին :

ՀՈՎԱՆԻ ԱՌԵՆԵՄ,

ՀՈՎԱՆՈՅԱՆԱՄ, — Հովանոցանան ընդ նովաւ ծառք (Թ. 1) : — Միւնն ուրբ հովանոցանայր նոցա ՚ի տապ

(*) Կայ նաեւ Արար. հեւելի, (հովանի) :

խորշակին (Աբղ.) :

ՀՈՎԱՆԱՄ, — Առնուն ջերմաւթիւն 'ի տապոյ արեգականն, եւ ապա դառնան հովանան հովանեօք ամպոց (Վեդ.) :

ՀՈՎԱՍՈՒՆ, ՀՈՎ, ԹՆ. ՚ի Եօր, նշ. հնչումն հողոյ, հողմ :

Եւ այս այսպէս մտածելու համար կը թուի թէ թելադրուած է Յունական առածէն, περι ὄνου σπιχῆς μάγειραι : Կառի 'ի վերայ հովանեայ իշոյ : Եւ այս առածն ալ ծագումն առած է Դիմոսթենեսի հետեւեալ առակէն ,

« Դիմոսթենէս 'ի խօսել իւրում 'ի մէջ Աթենացոց զկարեւոր ինչ իւրաց քաղաքին, իրրեւ ետես եթէ ձանձրացեալ են եւ յորանջին, առակաւ իմն զարթոյց զնոսա յունկընդութիւն : Պատանեակ մի, առտէ, որ 'ի աթաժամու յԱթենացւոց քաղաքէն 'ի Մեդարա երթալոց էր, վարձեաց էջ, եւ 'ի սաստկանայ տապոյ արեգական 'ի միջօրէի, խօսեաց յերեսաց տապոյն 'ի հովանի սնոր իշոյն, իսկ իշովարն որ 'ի վարձու ետ զէջն, մերժէր զնա անտի, զի ասէր թէ զէջն եւ ոչ ըզհովանի իշոյն վարձեցար, իսկ նա պնդէր թէ հանդերձ իշոյն եւ զհովանի նորա ամի :

« Իրրեւ ետես Դիմոսթենէս զգատաւորն թալացեալս 'ի ծագուէ, կամեցաւ գնալ, իսկ նոքա աղաչէին եւ զմտացեալն ասել . յայնժամ նորա փոխեալ զարարուն ասէր . « Զհովանի իշոյն լսել արորժէք, իսկ ըզմեծամեծ եւ զկարեւոր իրաց չկամիցի՞ք » : Եւ այսպէս հնարիւք 'ի յորանջիւղայ եւ 'ի ձանձրութենէ 'ի գտարթութիւն ամ գնոսա » (Աբղ. շարք. 26, Տպ. 'ի Վեդ.) :

Յորմէ (հովանի) 'ի հակառակէն
ՀՈՎԱՆԻ, Բերլ, Բար. — Արժան է հովանի զլսով կալ յաղթս (Ա. Կերլ. ԺԱ. 13) :

ՀՈՎԱՆՈՒՄ, — Հոյանեցաւ այսօր . . . զոր օրինակ հոյանիցի հոյանելով մի որ 'ի կարաւայ (Բ. Թար. Զ. 20) : Թն. ἀποκαλύπτομαι : Բաղդ. սեւեռեմ եւ սաւառնիմ, պնդեմ եւ պնդիմ : Յորմէ 'ի հակառակէն

ՀՈՎԱՆԻՄ, Բար. Բերլ, Բար. Այսպէս եւ

ՔԱՂ, եւ
ՔՈՒՂ, քանդի Թն. καλος, καλιος, նշ. քուղ, ՏՃ. քիճիճ :

Դարձեալ՝ զի Լա. gallus, նշ. աքաղաղ : Այսպէս եւ

ԿԱՐ, որ է ըստ մեզ կարողութիւն, գերձան, թել, աղանի, ծաղի 'ի Պրս. բառէն՝ Կար, որ նշ. էջ : — Կապել կարողք նորովք (Գր.) : — Իւրաքանչիւր ըստ կարի ձեաց իւրոց (Օրէն. ԺԶ. 17) : — Ըստ կարի, (փօքր 'ի շատէ, կարելի եղածին շար) :

ԱՆԿԱՐ, — Առ 'ի մարդկանէ այդ անկար է : Այն. անկարէն :

ԿԱՐԻ (մկ.), — Կարի է առապելս : Արմատ կար, կարողութիւն : Բաղդ. յոյժ, որ ծագի յանուանէս ոյժ :

ԿԱՐԵՄ, (կտր.) կարացի, (անց. ընդ.) կարացեալ (կարեւոր), (կարեւոր) :

Յորմէ 'ի հակառակէն

ԿՐԵՄ, — Երանի որովայնին որ կրեացն զքեզ (Ղու. ԺԱ. 27) : Թն. βίαταλα : — Ինքն իսկ պատէր զինչ կրէր 'ի մարդն (Թեմ. Բ. 25) : Յոյնունի, զինչ էր 'ի մարդն : — Ի հոյււոյն որբոյ կրեալք խօսեցան (Բ. Պետր. Ա. 21) : Թն. πέρω : — Ուք քանանայից կրեւոց զտապանակն (Յեսու. Գ. 13) : — Եւ ոչ ինքնին 'ի կրելուն ամբարձցին (Երեմ. Ժ. 50) : Բաղդ. հեծանեմ եւ հեծեմ :

Իսկ
ԿՐԻՔ, որ իրր թէ այս վերինէն ձեւացած է, է երկրորդ կարգի բառ : — Ծանապարհորդեալ ընդ ամենայն

կիրս մարդկային կենցաղոյս առանց մեղաց (Պարբ.) : — Սոյնպէս լիցի եւ մեզ առաւածեղէն զօրութեամբն ընդ ամենայն կիրս անցանել առանց յանցման (Յճե. Բ.) : Ուրիշ է

Ի կԻՐ ԱՌՆՈՒՄ, Ի կԻՐ ԱՐԿԱՆԵՄ. Յն. μεταχειρίζω, χράω, χράομαι. արմատ՝ χρεία, (պէտք, պահանջութիւն, կարոտ) : Յորմէ

ԿԱՐԱՍ, Պրակ. Կարոտ, ազգ ինչ խեցեղէն անօթոյ յառանին պէտս :

ԿԱՐԱՍԻ, եւ ԿԱՐԵՒՈՐ, — կարասի վանս այնորիկ ասի զի 'ի կիր ոք արկանիցէ (Ու՛ն.) :

ԿԱՐԻՔ, (պէտք, պիտոյք, կարօտութիւն) : Լատ. careo, պէտս ունել, կարօտել : — Գիտես զպէտս մեր եւ զկարիս առաւել քան զոր խնդրեմք եւ իմանամք (Ժամագիրք) :

— Եւ մեր ձեզ նմանողք կարեօք մարդիկ եմք (Գործ. ԺԴ. 14) : Յն. ὅμοιοπαθεῖς : — Մասնեաց զնոսս Աստուած 'ի կարիս անարգութեան (Հոսով.) : — կարիք մեղաց զօրանային յանդամս մեր (Հոսով.) : Յն. τὰ παθήματα : — Չանձինս իւրեանց 'ի խաչ հանին կարեօքն եւ ցանկութեամբ հանդերձ (Գղո. Ե. 24) :

Ասի եւ «կարիք որովայնի», աւսի եւ «պէտք» : «Նստէր 'ի պէտս 'ի սենեկին» : Յն. χρεία : Յորմէ

ԿԱՐՕՏ, ՏՃ. հոճեթ, (կարտսիք), յորմէ՝ հոճեթ, (կարտոտ) :

— Ասէ, եթէ, «'ի սկզբանէ էր բանն», զի զառանց կարեաց ծնունդն ցօցանիցէ (Սեբեբ. է. 131) :

— Աստուած, ասէ, ճանիցի՞ որ առանց կարեաց բնութիւնն է (Սեբեբ. Ե. 102) : — Մեր ձեզ նմանողք կարեօք շարդիկ եմք (Գործ.) : — Մարմինք նորոգեալք յարութեամբն ազատացեալ յամենայն կարեաց յառնեն (Եղեմ.) :

Իսկ ԿԱՐԵՄ, (կար.) կարեցի, (անց ընդ.) կարեալք : Պարբ. առաւելս :

կար կարել, — Հարից կարեցից ըզրուսիթ զեղարդեամբ՝ ընդ որմն (Ա. Թագ. ԺԸ. 11) : Յն. πατάω : — կարեցին տերեւս թղնուոյ, եւ արարին իւրեանց սիւսածանկիս (Մանգ.) :

ԿԱՐԱՆ, — Պատմուճանն էր առանց կարանի (Յ. Գ. ԺԹ. 23) : — կարանն 'ի կարան թափ հանեալ ըզնեան (Բաղ. է. 43) : Իսկ անդ, «Նեան թափ կարանն՝ 'ի կար անդեւ եր», ընթիրցիր, 'ի կարան անցեալ էր : Եւ

ԿԱՌԱՆ, պարան, ընուն : Յորմէ (կարեմ, — կարեցի), ԿԱՐԿԱՏԵՄ, կցել, պնդել, հաստատել, — Ձգեա՛ զձեռն քո 'ի վերայ ծովուս, եւ կարկատեցին անդրէն ջուրքդ :

ԿԱՐԿԱՏՈՒՆ, եւ ԿԱՐԿԱՏՈՒՍ (*), (սեռ.) կարկատի, իբր՝ յէնք, հասարական :

Յորմէ 'ի հակառակէն ԿՐԿԱՏ, իւրեւ, անհասարակ իրք, ՏՃ. արքա արքա :

ԿՐԿՏԵՄ, փնտաել խառնելով՝ վեր վար ընելով, եւ խախտելով հաստատութեանն :

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ, ԳԵՐԵՉՄԱՆԱԿՐԿԻՏ, ԿՐԿՏԱԲԱՆ, ուրիշ է

ԿԱՐ, որ մասնիկ մըն է, — օգտակար, վնասակար, Պրակ. Կար (զործ), զիեանեալք, իւրեւնեալք :

Եւ ԿԵՐ, նոյնպէս մասնիկ, — ազօթկեր, ընկեր, համոզկեր :

Այսպէս եւ ԱՉԲՆ, — Եթէ անկեւ զի օթա-

(*) Ն. Հյկ. Բու. ստուգարանէ զբառը «Որպէս թէ քարեղէն կուտ», եւ թուի թէ ընդօրինակեալ 'ի Կարանի Բուսարանէն Մխիթարայ Արքայի, բանզի անց ասի. «Անձրեւ ստուգեալ 'ի յօղ», որ թափով յարձակեալ յերկնից իբրեւ զքարեայ կուտ, վնասէ բուսոց եւ տնկոց, որպէս եւ ստուգարանութիւն իւր ցուցանէ, զի սաի կարկուտ, իբր թէ քար կուտ, այսինքն՝ քարեղէն կուտ :

նեան, գիտակցողից իմոյ ընդ աղ-
բին (Գործ. ԺԶ. 13) :

Պրտ. էւո՛ւ նշ. ձի, 'ի մեզ բար-
դութեան եւեթ, — անպաղէն, աս-
պանակ, ասպարէզ, ասպատակ :
Յորմէ (ազրն)

ՋՈՒՍՊ, ՋՍՊԵՄ, բազդ. անձ եւ
անասմ :

Այսպէս եւ

ՔՈՒՔ, որ է ըստ մեզ՝ ողբածայ-
նութիւն, ըստ Պարսկոց՝ քեռէն՝
նշ. բու կամ կասկամ. թռչուն խա-
ւարասէր, ողբերգու, ամաչարնակ :

— Քուք այլուց յարժամ զհարստէ
քուքայցէ (Աէքէք. Թ.) :

ՔՈՒՔԱՄ, — Մի՛ քուքայցէ զքէն
ողբասն եւ մի՛ կողկողեացի (Աէ-
քէք.) : Յորմէ

ՔՈՒՔ, էւր-ըն, բազդ. փոկ եւ
փոկ, գլխին եւ թլիփ : — Եսիրա-
տեցից զձեզ քքուք :

Այսպէս եւ

ՕՁԻՔ, ծայկալ 'ի բառէս՝ օձ, (տեն
զբառդ), կոպ կցորդիչ 'ի հաստա-
տութիւն եւ յապաճութիւն յերե-
սաց պատասման :

Պրտ. Բէ՛նջ՝ նշ. ազդ ինչ օձի, նշ.
նաեւ օձիք :

Յորմէ 'ի հակառակէն

ՕՁՏԵՄ, գրի եւ

ՕՅՏԵՄ, պարտուել, բ-ձանել, Վեր-
կացացանել :

Յորմէ 'ի հակառակէն

ՕձՏԵՄ, ՕձԻՏ, իսկ

ՉՉՈՒՍ ՊԱՏԱՌԵԼ, (Տճ. էւգ-էլքէ-
ձոգ) : բացարտութիւն մին է որ նշ.
ողբալ, աշխարհի : — Չօձիս պա-
տասեալ, քրձագգամ կամ քրձա-
զգեաց լեալ :

Այսպէս եւ

ՎՈԿ, Յն. ի շօռչ, որթ ծովու,
կենդանի ջրային, երկակենցալ :

Յորմէ

ՓՈԿ, Տճ ք-պէշ, — Իբրեւ պրկե-
ցին զնա փոկովք, ասէ զհարիւրա-
պեան (Գործ. ԻԲ. 25) : Յորմէ

ԲՈԿ, — Չոր օրինակ գնայ ծա-
ռայ իմ Եսայի մերկ եւ բոկ :

ԲՈԿԱՆԱՄ, — Բակացաւ զհոշիին
եւ ետ ցնաւ : Բազդ. մկրտել եւ մերկ,
լոգանամ եւ լոկ :

Այսպէս եւ

ՊԼՓԻՆ, Յն. δελφίν, δελφίς կամ 'ի
բառէս՝ δέλφαζ, (խոճկոր) : Յորմէ

ԹԼԽՓ(*), էւող-ըն, Քերէ, ող-
բ-ը շք-բ-ը, շքարեան Յն.
περισφύλλον : — Թլիփն անկուած խիտ
եւ հոձ, եւ կարի յոյժ թագկեալ է
(Փէլ. Եւ. ՃԺԲ. էՎ. 545) : — Յե-
զարել թլիփ ամեալ պաճուճեաց
զանասաւ արտեւանանցն (Մճքն.) :

Յորմէ

ԹԼՓԱՏՈՒԹԻՆ, իբր՝ հատուճ
շարժանակի, եւ թարգմանութիւն
Յունական ձայնիս περισφύλλον :

ԱՆԹԼՓԱՏ, բառը բարդալ է 'ի
Բլէք եւ 'ի հոթ, (հատուճ) բառից,
եւ համաստեալ 'ի թլիփաւ, եւ վեր-
ջին լանկից ոտ, է՛ հոթ, ըստ օրին.
ձեանսաւ, փայտաւ, զլիտատութիւն :
եւ

ԹԵԼ, բազդ. քաղ եւ քուզ :
Թլիփ՝ իբր ժապաւէն եւ սնուիչ,
նկատի իբր խիտ ինչ եւ զօրաւոր,
Յորմէ 'ի հակառակէն

ԲԼՓԱԿ ՈՒՆԿԱՆ, իբր կակղազոյն
մասն ունկան, եւ իբր թարգմ. Պրտ.
նէր է՛ է՛-ը, եւ թրք. բ-ը է՛-ը
ը-ը, (փափուկ մասն ունկան) :

Յորմէ

ԲԼԻԹ, բազդ. ունկն եւ նկան :
Յորմէ (բլիթակ)

(*) Թլիփ բառին երկրորդական նշանակու-
թիւն մը ստեղծուեր է, ստեղծուեր է՛ կրտսմ,
փամ զի մինչեւ հիմայ չկար : եւ չկայ Ե ՏԵս
Առննն Բառարանի երկրորդ սպաղրութիւ-
նը, էջ 326: Եւ-ը-ը-ը, անշուշտ Սրբա-
տուճիւն բառէս նետեւցրեկով, իբր՝ հա-
տուճ թլիփի, այսինքն : ամուկ անգամայ :
Այս անբար յուերուածը առաջին սպաղրու-
թեանը մէջ չկայ, եւ հարկ չկայ ըսել թէ մեծ
սխալ մըն է :

ՓԼԱՏԱԿ, ՎԱՂԱՓՈՒԼ,
ՓԼՈՒՋԱՆԵՄ, ՓԼՁԻՄ, Յն. πλέθος,
նշ. աղիւս : Ուրիշ է
ԲՈՅԼ, Յն. βουλή, նշ. խորհուրդ,
ժողով :

ՇԱՐԱՅ, որ ըստ Խորենացւոյն
անուան է հռչակաւոր շատակերին,
անանկ որ առակ եղած է ըսել,
« Թէ քո Շարայի որկորն է, մեր
Շիրակայ ամբարքն չեն » : ըստ Պար-
սից շէրէ՛ նշ. շատակեր, որկորայ :
Բաղղ. վասակ :

ԱՄԵԹՈՎՄ,
ԱՄԵԹԻՒՍԹՈՍ, բառ Յունական,
ἀμεθιστος, որ թարգմանի որ « չէ
նշահւի », (քանզի սա հինն այնպէս
կարծուած էր թէ այս քարը զինու-
ժութենէ պահպանող գործութիւն մը
ունի) : և կը նշանակէ՛ յակինթ
կարմիր : Յորմէ
ԱՄՕԹ (*),
ՉԱՄՕԹԻ ՀԱՐԿԱՆԻՄ, իրր՛ խաչնե-
լէն կարմիրի, ՏՃ. (ⲉⲣⲉⲛⲉⲙ) աւ-
ճառ, և ա. rubor, նշ. կարմրութիւն,
կարմիր, պատկառանք, ամօթ, ա-
մօթանք և շառագունանք, rubeo,
շառագունիլ, erubeo, զամօթի հար-
կանիլ, և rubeus, ամեթովս, կար-
միր յակինթ :

Յորմէ (ամօթ)
ԱՄԱՋԵՄ, իրր՛ հայել ամօթով :
Բարդիալ՝ աճօ՞ և ալ : Բաղղ. ա-
ղօթք, յորմէ՛ աղաչեմ, և ծառօթ
(ի ծառ արմատոյ), յորմէ՛ ճանաչեմ,
Այսպէս և

ԼԻԿՏԻՆՈՍ, Յն. λίστινος, կաղմեալ
ի λίστος, քարէ. (կուճ փարսեան) :
Յորմէ

(*) Ամօթ. օթ մասնիկ նկատուած, և մասըն-
կանց շարքը դասուած է : (Ի բերակ. զարդ.
1496) :

ԼԿՏԻ, ԼԿՏԻՄ, բաղղ. « Լ-Մ », յոր-
մէ « Լ-Մ-Ի », իւրիշն և Լ-Մ-Ի՛ :

ԼԿՆԻՄ, Յն. λαγνεύω, նոյն նշա-
նակութեամբ : Ուրիշ է

ԼԿՏԻՔ, Յն. λείκτρον, և ա. lectica,
դեպակ, գահաւորակ : — Ի շխար
նախ, սպիտակօք ջորակք ելածէ
(Ուլ.) : Տե՛ս՝ Նաթէ :

Այսպէս և ՚ի բառէս՝ Քար, (Տե՛ս
դրատղ, տես նաև՝ չորք, չոր և
չար) :

ԲԱՐՈՒԱԿ, Յն. ἀργύριον,
ԲԱՐՈՒԱԿԱՆՔ, Յն. ἀργυροσύνη, ա-

մօթալի արարք, ամօթանք :

ԲԱՐՈՒԱԿ ԿԱՄ, գործել զամօթա-

լիս և խաչատաակ լինել :

ԲԱՐՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ, անարժան

գործ որ պատճառէ զատօթ :

Իսկ
ԳՈՂԱՐ, դրեալ և՛ ԳՈՒՀԱՐ,
Յորմէ՛ ՚ի հակառակէն

ԽՈՂԵՐ, ՚ի նմանաձայնութենէ Պարս-
կականին է, զի գո՛ար, Պարս. Կո-
նէր, և իսո՛ներ, Պարս. Կոն-
նէ :

Յորմէ՛
ԿՈՑ, ԿՈՑԱՆՈՑ, և

ԿՈՒ, յորմէ

ԿԱՒ, բաղղ. սօկի և սիկ :

Այսպէս և

ԲԱՅՈՒ, համառօտեալ ՚ի ձայնէս՝

ԲԱՅՈՒՄԱՆԵԱԿ,
Յորմէ (քայս) ՚ի հակառակէն

ԳԱՅՈՒ, ՉԳԱՅՈՒՅՄ, այսպէս և

ԱԿՆ, (յք.) ակունք, ծագեալ ՚ի
Յն. ἰκάνθος, յակինթ, (և թարգմա-
նութիւն Յն. ձայնիս ὀρθαλμός, աչք) :

Յորմէ՛ ՚ի հակառակէն

ԱԿԱՆՔ, — Մատակեցած նոքա

յակա՛ն Դոյրայ և եղին որպէս զաղբ

երկրի (Մա՛ւճ) : ՚ի Յն. չիք, իսկ

ԱԿՆ, (յք.) ակունք, և բարդ-
եալք՝ ալբէր-մէն, ալբէր-մէն, է բառ
Արաբացի. « ան », որ նշ. թէ՛ ակն,
թէ՛ աղբերակն : Որպէս և Պրակ.

aculeus, խայթոց, acumen, սրածայր, aculeatus, խայթոցաւոր: Այսպէս կազմուած է՝ չըլլալու համար՝ ափայ, (բլ.) ազանիմ՝

ԱԳԱՀԵՄ, — Մի՛ ազանեացն աչք ձեր ՚ի կահ ձեր (Ծննդ. ԽՅ. 20):

Յորմէ թուի

ԿԱՀ,

Յորմէ (ազահ, ազահեմ) ՚ի հակառակէն

ԳՈՀ, ԳՈՀԱՆԱՄ, (շատանալ, բաւականանալ):

Ուրիշ երեւոյթ մը,

Լատիներէն parcus, որ նշ. ազահ, եւ parco, ազահել, խնայել, սուած է մեզի

ԲԱՐԿ, ԲԱՐԿՈՒԹԻՒՆ, ԲԱՐԿԱՆԱՄ, Մտնենք մանրամասնութեանց՝ յօժան, Ժոյլ, նախնայ թախի:

ԶՄԵՐՈՒԿ, յայննապէս կերեւայ թէ յօժան բառէն կազմուած է. բայց ինչ վերաբերութիւն կայ մէկուն եւ միւսին հետ. — քանզի Յունարէն κερπος, որ նշ. պտուղ, նմանաձայն գտանի ՏՃ. ձայնիս՝ քարքուղ, որ նշ. ձմերուկ, եւ Արար. ա՛ե՛քք, որ նշ. պտուղ, նմանաձայն գտանի ընդ ձայնիցս՝ շէ՛՛՛քքի կամ ձմեռն:

ԿԱՐԱԶՄԵՌՆ, ԿԱՐԱԶՄԵՌՆ, որ նշ. իբր՝ կարի ձմեռն, կամ ըստ Եզնկայ, «կարեւոր ձմեռն», ս՛րչափ կը նմանի ՏՃ. ձայնիս՝ քարք քէլ:

Ծոյլ բառին պէսպիսութիւնը կը նկատուին

ՅՈՅԼ, ՅՈՒՂԱՆԱՄ, յորմէ (ծոյլ) ՚ի հակառակէն՝

ՉՈՅԼ, ՉՈՒՂԱՆՈՅ, եւ ՚ի ձայնէս՝ յոյլ ՚ի հակառակէն

ՀՈՅԼ, բաղդ. օզ եւ յօզ եւ հօտ: Իսկ

ԾՈՒՂԱԿ, ՚ի բառէս՝ ծոյլ, ըստ իմաստից Յունականին նշանակութեանը, այսինքն՝ նախանձու, կը նշ. թակարբ՝ որ մէկը կը պատրաստէ ուրիշի մը՝ գրգռեալ ՚ի նախանձուէ: Այսպէս Դեղադոս գրգռեալ

՚ի նախանձուէ՝ իր մերձաւորը ճաշոս կը սպաննէ, եւ խեցեկոյս վրձնով կ'աքտորուի ՚ի կրեակէ, ուր քին հոչակաւոր բաւիզը կը կանգնէ, յորում սասջին անգամ ինքը կը փակուի, իր ինքքոս օրգոյն հետ մէկտեղ:

ԺԱՍ, Յն. ζηλωτης, նշ. նախանձոտ:

ՌԻՇՏ, (ժլատ, սգահ). թուի ՚ի Պարսկերէնէս՝ բէշէ, (ցամաք, չոր), այսինքն՝ ապարդիւն:

Տես եւ՝ երայտ: Յորմէ (ժլատ)

ՉԱՆԱՄ, իբր՝ նախանձիլ, չկամենալ, շատ սեպիլ: — Տեարք, զիրաւունս եւ զհաւատարութիւն ծառայից ձերոց մի՛ զլանայք: (Կող. Դ. 1):

Նախանձ բառէն ունինք

ԽԱՆՁ, Յունարէն ζήλος, որ նշ. նախանձ, կը ծագի ՚ի բայէս՝ ζέω, որ նշ. ետալ, զեռալ, լինել յուսնդան, վառի ետանդեամբ:

Յորմէ ձեւացեալ է

ԽԱՆՁԱՐՈՒԹԻՒՄ, իբր՝ խանջար (*), այսինքն, Ժրար խանջի:

Խանջ բառը առանձին նշանակութիւն ստացած է իբր՝ բռնկիցնելու համար զիրաւիտ նիւթ, որուն Տաճկերէն կըսուի՝ քուստիք. եւ կը գործածուի՝ քուստիք պրագմագ. եւ որովհետեւ յիշեալ քուստիք բառը, կը նշ. նաեւ խանձարուրք մանկան, ըստ այսմ մեր բառը կազմուած է ՚ի բառէս՝ խանձ, որ նշ. քուստիք:

Իսկ

ՉԱՆՁԱԽԱՐԻԹ (**), իբր թէ գրուած

(*) Իբր Թերաղրեալ ՚ի բանէս՝ «Ծրբէքե՞՞ս + հոսք է քոք»:

(**) Ըստ սբ. գրոց Թուի բառ խանս յերբայականէս սառնէ կամ ըսնէ, իբր կրկին ներկեալ, կրկնամասիս, և ՚ի Գաղղ. և յԱտր. Զաբոբէլ, Ծառաբէլ, որ է ներկ կարմիր. վանորոյ և ՚ի Յն. դիմ՝ ծիրանի կամ սրմաւի իսկ ըստ Արար. մեկնի՝ մուր կամ Թանձրուտիս, (Ռով. Իս. Խաւրսմ, լծ. ընդ Խաւրսմ) և ըստ բազմապատիկ աւամնցս մեկնի բանն

ըլլար, յիբարեան: Բացատրենք. Պրս. շիբար' նշ. մրուր ձիթայ, իսկ մերս' Իան, նշ. այրեցած, աշխ. էրած, երուտ, որով յանշարեբ' նշանակած կըլլայ իր' այրած Գրուր յիբար: Աւշադրութիւն ըրէ՝ հետեւեալ կըշտմեիրուն, — Եւ ա' իւղ, (այսինքն՝ ձէթ), ձիթ եւ ճարպ եւ մաղ, եւ եփեաց 'ի միտին, եւ արար զնոզակս (Դան. ԺԴ. 26): — Ասանձ մահու եղև մարմինս, զոր անդիտացեալ կանէր վիշապն (Կուշ. Լուծ. ԺԲ.): — Չճարպն խանձ արար ձիթոյն զոր ոչ էր սուրբ ուսել (Վեր. Դան.). Իարձեալ նոյն Պարսիկ բաւար' նախնայ, թեթեւ փոփոխութեամբ մը զանապո՛վ 'ի

ՆԱՀԱՆՁ, կը մտեանայ իր նախկին Պարսկային նշանակութեանը, զի կը նշ. ընկրկումն, յազաղումն, դանդաղանք: Իսկ

ՊԱՀԱՆՁ, Պրսկ. դաշտ-ձի, նոյն նշանակութեամբ, մերս

ԼՈՅՄ, թէ որ ծոյլ բառին յետ ընդդէմ ընթերցուածը չէ նէ, անշուշտ Յն. λῶσ, (սպռ.) λῶσ, բառն է, որ կը նշանակէ՝

ԼՈՒՆԱՆԵՄ, — Իրրեւ լուա Յերուսթէ եթէ մնաւ Արիմներ, լուծան ձեռք իւր, եւ ամենայն արք Իարայիլի լքան (Բ. Թագ. Դ. 1):

Յորմէ 'ի նախապէն՝

ԼՈՒՆԲ, ԼՍԵՄ, ԼՍՈՐԿ, բաղղ. հոսեմ եւ հիւսեմ. իսկ «Դարձ անդրէն, մի՛ սատէն լուծանիր» (Եզէկ. ԻԱ. 31): «Աս ասն մեղաւորի եւ մուս լուծանել» (Կրու.): Թարգմ. է Յունականին κατὰ λῶ, իջեւանել:

Բանասիրական աշխարհը բաւ կը ծանցնայ շՉոյէլ (ζωΐλος). Համերոսի յաշաղկոս նախանձրնդդէմը, եւ կը թուի թէ այս անուանը արհամարհանաց մտքով արուած է իրեն իրրեւ

Ետայ. Ա. 18. — Էթէ իցն մեզր ձեր իրրե՛ զճանձսարթիմ, իրրեւ զճիւն սպիտակ արորից: (Ն. Հյ. Բու. 'ի բառն յանշարեբ):

մակդիր, եւ իր բուն անուանը կորսուած. քանզի այս բառը կը ծագի Յն. ζῆλος բառէն, որ կը նշանակէ՝ նախանձ (*):

ԱՇՈՒՆ, սեռ.) աշնան: Այս բառին մէջ յայտնապէս կ'երևի

ՇՈՒՆ, (սեռ.) շան. ուրեմն ետեւէն երթանք գոնելու, թերես յաջողինք: Յն. κύνων, Լատ. canis:

Բաղղ. κύνων, (շուն), κύνων, (սիւն) եւ κύνων, (ձիւն):

ՇՆԱՄ, ՇՆՈՒԹԻՒՆ, Արար. շնա, նշանակէ՝ պոսնկութիւն, (շն, ֆէյլէ շն, ամօթ, պատկառանք, պիղծ արարք):

ՇՆԱՅՈՂ, ՇՆԱՅԵԱԼ, Յն. κοινάω, κοινάω, նշ. պղծել, եւ κοινάω, պղծութիւն, պոսնկութիւն, եւ արմատ բառիցս է κοινός, հասարակ, հասարակաց, խոսնակ, ուր կամ առ մարթի մասնիկ ամենայն ումեք. արդ՝ այս Յունական բառս κοινός, նոյնաձայն գոսնի բառիս κοινός որ է սեռ. հոյով բառի՛ւ՝ κύνων, (շուն):

Արդ՝ 'ի նմանաձայնութենէ բաւորից κοινός եւ κοινός ընդ Արարական ձայնի՛ւ՝ դիւս, որ նշ. պոսնկութիւն, պատճառեալ է՝ շուն, շութիւն եւ այն, նշանակել պոսնիկ, պոսնկութիւն եւ այն: Սակայն կայ նաեւ բառ մը κοινά, որ բնա ձայնիւ է՝ շնալ. սակայն նշ. փեռուց, (սասցեալ դշնոց):

Բաղղ. բոց եւ խոզ:

Իսկ (Բ. Մկ. Դ. 7—26). «Յասոն անուն մնն եղբայր Ռնեայ ջոնայցաւ. շութեամբ մտանել հանել դքսահայապետութիւնն Յոնեայ»: «Յասոն այն որ դաւով զիւրոց կըրօր զքա-

(*) Յունաց մէջ կան ասոնկ անուաներ, զորորինակ կրեսոս Լիւդացոց Յոգաւորը որուն ամբու ծարսուութիւնը տասի եղած է, եւ չքրեօց կը եշ, ոսկի կանոս, զիւր ժամանակի, եւ չքրեօց նշ. ժամանակ:

հանապութիւնն ինքն շնացաւ» (*):
Յն. σκύλας, նշ. շուն. իսկ σκύλον,
նշ. յափշտակութիւն, աւար, կողո-
պուա, եւ σκυλεύω, յափշտակել,
ուժղին ասնուլ, կապտել, կողոպ-
տել, դաւաճանել:

Արդ այս երկու Յունական բառից
նմանաձայնութենէն պատճառաւ է
որ մեր շու եւ շուֆէն բառերը
նշանակեն նաեւ յափշտակել եւ յա-
փշտակութիւն:

Նորէն մեր տեղը գառնանք.

Մեզ անհաւանական չթուիր թէ
Աշուն՝ ծագումն առած ըլլայ շուն
բառէն: Անձնաւորիւր Աշունը կը
նկարուի ի տիպ պատանուոյ, որուն
մէկ ձեռքը կողով պրգեղէն կայ,
եւ քովն ալ շուն մը դոր միւս ձեռ-
քովը կը փայփայէ:

«On présente cette saison (աշ-
նան համար կըրէ), sous l'emblè-
me d'un jeune homme tenant
d'une main une corbeille de
fruits et caressant un chien de
l'autre. (Բառքիք Առաջ. Ի Բառ
automne):»

Շան հակապատկեր ճանչցուած է
ԳԱՌՆ, — Մի՛ եփեցես զգառն
ի կաթն մոր իւրոյ (Եւ. ԻԳ. 19:
ԼԳ. 26: Օրհն. ԺԳ. 21): Յն. ούχ
έψησας άρνα έν γάλακτι μητρός αυτού
յերր. դնի, — Լ, փոխանակ Գառնին
եւ մերս Եղնիկ Երրայականին ըզ-
հեա ընթանայ յասեին. «Չուլ ի մոր
կաթն չհրամայէ եփել»:

— Անորէնն որ մատուցանէ զոչ-
խար (երր. զգառն) պատարագ, աշն-
պէս է որպէս թէ զշուն սք մոր-
թիցէ (Ես. 4Զ. 3):

Բառս ծագի ՚ի Լատինականէս՝
caro, (սեւ.) carnis, որ նշ. Գ:

Բաղդ. ոչխար, խոյ, վառեակ,

Յն. φάγος, նշ. գառն կամ ուլ,
կամ այծ, եւ թարգմանի՛ ուտելի,
ծագեալ ՚ի րայէս φάγομαι, (ուտեմ):
Քիչ մ'ալ մեր գառնուկը մտիկ
ընենք.

Յունարէն օրս, նշ. գառն, յորմէ
ծագի մերս

ՀԱՐՄՆ, ըստ մերձաւորութեան
ձայնիցս, Յն. օրս (գառն), եւ Ա-
րար. արս (հարսն), եւ այս այս-
պէս մտածուած է թերեւս այս տե-
տութեամբ որ կինը՝ հակառակ պա-
րագայի մէջ, այսինքն՝ «Մինչ կեն-
դանի է այրն, շուն (μοιχαλός) կոչի
եթէ ինիցի ասն այլուս» (Հառ. Է.
3): Իսկ հարսն կամ գառն, է
կին օրինաւոր բնակեալ ընդ ասն
իւրում: Այսպէս եւ ՏՃ. մերձաւոր
են ձայնքս քըշ, (կոյս, աղջիկ), եւ
քըշը (գառն):

Հարսն կամ գառն իրրիւ օրինակ
որրութեան է հակապատկեր շան,
այսինքն՝ կնոջ որ խցեալ զհարսա-
նեկան կապան՝ երբեմն զսքօք դայ
եւ երբեմն զսքօք:

Բաղդ. րոզ եւ խոզ:

— Կապ են հարսանիքն, զորք եւ
կապ յԱստուծոյ որոշեալ. լուծումն
եւ քակումն է պոսնկութիւն (Ռեկ.
Կառ. ԺԲ.): — Կապանք արդարու-
թեան է ամուսնութիւն (Վեջօք Բ.):
Ի Թրք. քիշիմ, նշ. կապ, եւ
քիշիմ՝ հարսանիք:

Եղիանոս (Գիլգ. ԺԱ. 10), Հովն-
րոսի չարպաչաղ սոսիսին Չոյիտի
համար կըրէ, — «έκαλειτο δέ ζώλο;
ούτος κύων ήθητοικός». «Եւ կոչէր Չո-
յիս այս՝ շուն հեռորական»:

Այս տետութեամբ մենք ալ կը-
տենք հառ. Է, որ յատուկ է շան, եւ
յառ. Է, որ է չարախօսել առ նա-
խանձու: (Տե՛ս այս բառերը):

Եթէ անհաւանական չթուիր՝ —
չուն բառը շուն բառէն ձեւացած
համարիլ, նոյնպէս՝ կարծեմ ան-
բնական չէ հետեւցնիլ թէ քըշ

(*) Այս խօսքը ուրիշ բառով ըսուած է
(Եխ. Բ. ՄԿ.) «Յոտոն լուրից զբանասոյճ-
թիւնն Յոնեայ»:

բառէն կազմակերպած ըլլայ՝
ԳԱՐՈՒՆ, Անձնաւորեալ գարունն
է նորահաս պատանի մը՝ ձեռքը
փունջ մը ծաղիկ, եւ գիրկը գառ-
նուկ մը բանած :

«Sur un bas-relief du palais
Mettie, il tient (գարնան համար
կ'ըսէ) d'une main un bouquet de
fleurs, et de l'autre un agneau:

(Բառք. Առաւել. Գարուն printemps):
Երբ կ'ընդունինք թէ շուն եւ գառն
բառերէն ձեւացած են՝ աշուն եւ գառ-
նուն, կը մնայ գիտնալ թէ ինչ է
ԱՄԱՌՆ(*), (սեռ.) ամարան. որով
գիտցած ըլլանք ամբողջ չորս եղա-
նակաց անունները :

Արդ այս հանգոյցը լուծելու հա-
ւար նախ յիշենք թէ յձուն ծոյլ է
ըստ Վիրգիլեայ, եւ ասոր հակա-
ռակ ամառը ժիր է, որուն Արա-
բական ձայնով կ'ըսուի համարուն:
Եւ այս է մեր ամառն, սեռ.) ամ-
արան, Բաղդ. երկաթ եւ արծաթ :

Երկրորդ յիշենք թէ ծոյլ բառը
Յոյնին նախնին է. երրորդ՝ բուռե-
ցաւ թէ Հռոմեոսի նախնաձրնողգէմն
հակառակողն իր Զոյլի, եւ այսպէս
կոչուեալ իր յարզկիտ ընաւորու-
թեանը համար. քանզի անունն իսկ
թարգմանի նախնաձու, եւ իրեն

(*) Ահաւոր կազմուած է սանկ. sama,
Բակտրիարէն՝ hama, աստ, և Հայոցարձեւ
էնորս բառերէն : Սակոյն դիտելու է, որ
ինչպէս sama և hama, այսպէս նաեւ Հայե-
րէն աստ բառը կը նշանակէ աստուտ, որով-
հետեւ . . . Հայոց ամանորն ամառնային գի-
շերահաւատարին կրակեր, յերեւել նորոց
պարոց, այնպէս որ դժուար է որոշել թէ
արդեօք ամառ բառը աստէն ամանցած է,
թէ ընդ հսկասակն ամ բառը ամառէն : Իմ
կարծիքով պէտք է ըսել թէ ամառ նոյն է ընդ
ամ բառին, միայն աստ նախդիրը նորս վե-
րայ յուելցած է, նշանակելու համար թէ ամ
աս կամ ասըներ կամ ի վերայ կայ :

(Արամանգեղոս և իւր բազմադարեան
գաղտնիքը, էջ, 213, Ծանօթ. 2)

մակդիրն է՝ ὁμηρομαστίζ, (խարա-
զան Հոմերի, Հոմերամարտ : Ու-
րեմն զԶոյլիտ ոչ այլ ինչ պար-
տիմք ըմբռնել, այլ անձնաւորու-
թիւն իմն ծալութեան եւ նախան-
ձու, եւ հոմանիշ ձմերան, եւ ինչ-
պէս զձմեան հակառակ կը նկատենք
ամարան, նոյնպէս եւ զԶոյլի հա-
կառակ Հոմերի. եւ հնա կը տես-
նենք Հոմեր բառին մէջ ծածկուած
ամառն, զոր կը խնդրէինք :

Տե՛ս եւ Հերմէս :

Տարին կը բաժնուի չորս մասանց,
եւ իւրոքանչիւրը իր անունն ու-
նի, գարուն, ամառն, աշուն, ձը-
մեան, եւ կ'ըսուին չորք յեղանակք
տարեոյ. հիմայ այս

ՅԵՂԱՆԱԿ, կամ

ԵՂԱՆԱԿ, (սեռ եւ՝ նուագ, հան-
դամանք, երփն երփն :

Բառիս համար ալ բան մը ըսենք :

Բանասիրաց յայտնի է որ Հռոմե-
ոս Տրովագայի հոչակաւոր պա-
տերազմը երգած է, եւ այս պա-
տերազմին շարժառիթն եղած է Հե-
զինէի (Յն. էղէչդ) սքանչելի գեղեց-
կութիւնը :

Հայկազն քերթողը բանաստեղ-
ծական թռիչով Հռոմեոսին չափ,
եւ աւելի եւս բարձրանալով, հրա-
շակերտեր է մեզի՝ այս եւ հետեւե-
ալ բառերը յանուանէ՝ հրաշագե-
ղին Հեզինեայ,

ՅԵՂՅԵՂԱԿ, ՅԵՂՅԵՂՈՒԿ, ՅԵՂՅԵ-
ՂԵՄ, ՅԵՂՈՒՄ, եւ

ՀԵՂ, (աչխ.) անգամ, — երկու
հեղ — երեք հեղ : Բաղդ. նուագ,
հանգամանք : Եւ

ՀԱՂ ՔԱՆ ԶՀԱՂ :

ՄԻԱՀԱՂՈՅՆ, բաղդ. նուագ :

Կողբացին թերեւս զայս ակ-
նարկելով կ'ըսէ հրացմամբ. «Այս
կա՛նք զարմանալիք ՚ի հակառակ եւ
յանմանն երկիրաց լծեալ եւ ծա-
ծուկ ձեւամբ ուղղեալ :

Ուրիշ է

Հեղինակ, որ կը ծագի Յլղոյ Հեղին բառէն :

— Ի զուր ուրինն պարծին Աթե-
նացիք ծնողք պոյ կամ դայեակք ա-
րուեստից եւ գիտութեանց (Յուդէ-
աբար-Յեռէն Ան-աբար-այ, Հո. Ա. էջ
389) : (Իսով. Ներք. Հո. 1 էջ 132,
Պլուտ. Հո. 2 էջ 345) :

— ժողովեալ դայաստիկ նուիրե-
ցին 'ի փասս Հելլենացոց աշխար-
հին . . . զբոլոր իսկ զՅոնս ոչ զան-
գաղիմ մայր կամ դայեակ սանկ ի-
մաստից (Մու. Պոթ. Ա.) : (Այս խօս-
քը Իստիրառէն փոխառութիւն մ'է) :
եւ Որաստիս Պորինացիէն յառաջ
կարծ խօսքով մը պանծայի վկայու-
թիւն մը տուած է Յունաց համար .

« Ըզանճար՝ Յունաց ետ Մու-
սա, Յունաց ողորկ լեզուով խօսել »
(Աբու-ե-տ Բերթ. 321) :

« Այս եւս հռչակ գրուատիւի Յու-
նական հանճարոյն եւ ողորկութեան
տաղից յորատեան գրչէն զի՛նչ պար-
ճանք չիցին Հելլէն քերթութեանց »
(Ան-տ Ծանօթ. Հայ Բարթ.) :

Բովանդակ Ա. Գրոց մէջ Երգ Եր-
գոցի գրքին պէս վառվառն երեւա-
կայութեամբ բանաստեղծական գրու-
ածք մը չկայ . սնտակ որ եթէ
այն աստուածեղէն զիրքը հոգեո-
րայէս չմեկնուի, սոսկ սիրածարա-
կան՝ փեսայի եւ հարսին, կամ ա-
ւելի պարզ, երկու տարփաւորաց
սիրայիր գրուցատրութիւն մըն է :

Հոն՝ կարծես թէ աստուածարեալ
Հայ թարգմանչին խանգն սլ ար-
թընցեր է, եւ ինքն ալ սկսեր է
ստեղծարանել, ոչ թէ այն հոգեչունչ
տառից վրայ օտարտաի յաւելուա-
ծոց կուտակութեամբ, որ ներելի
չէ, այլ նորաձոյլ բառից զարմա-
նազան պէսպիսութեամբ, եւ զե-
ղեցկաւ զգեղեցիկ բացատրելով :

Համբարական ոսկի գրչաւ յանմա-
հութիւն ճակատագրեալ սքանչե-
լուհւոյն անուեր Յլղոյ, իրեն նիւթ

կամ նախագագափար ածելով, գու-
նադոյն երանգներ կուտայ անոր,
այնպիսի վայելուչ եւ ճարտար ե-
ղանակաւ մը, որ անոր գրչին ներ-
քեւ անիկայ ոչ եւս Հեղինէ է, այլ
տաս

ԱՂԱԽՆԻ, անդ
ԵՂԵԻՆԻ, այլուր
ԵՂՆ, եւս եւ
ՄԱՅՐ (*), (ի, իւ) :

— Մի է զեղեցիկ իմ, սլգաւնի
իմ (Երգ Երգոց) : — Աչք քո աղա-
նիք (Ան-տ) : — Գարձի՛ր նմանեաց,
եղբորորդի իմ, որթուց եղանց
(Ան-տ) : — Տեսիլ նորա իրբու զքե-
տիր եղեւնափայտից Լիբանանու
(Ան-տ) : — Գերանք տանց մերոց
մայրք (Ան-տ) :

ՄԱՅՐԻ, (անտառ մայրից, եւ լայ-
նարար՝ անտառ) : — Որ ոք մտա-
նիցէ ընդ ընկերի իւրում 'ի մայրի
հարկանել փայտ (Սրկ. ԺԹ. 5) :

— Գտաք զնա 'ի գաշտ մայրեաց
(Ս-լւ.) : Ա՛յլ է

ՄԱՅՐԻ, որ նոյն է ընդ մօրի :

— Ի մայրեաց առիւծուց եւ 'ի
լերանց ընձուց (Երգ Երգոց) : — Ե-
թէ տայց՞ կորիւն առիւծու զձայն
իւր 'ի մայրուց իւրմէ, եւ ոչինչ իցէ
յափշտակեալ նորա (Ան-լւ. Գ. 4) :

— Ո՛ւր են մայրիք առիւծուցն,
եւ որսք կորեանց նոցա . . . առիւծ
. . . ելից զմայրիս իւր որով (Ն-
ւ. 11—12) : — Գարանի որպէս
զառիւծ 'ի մօրուջ իւրում (Ս-լւ. 1) :

Կը մնայ ծանուցանել այս տեղ որ
Հ-տէրու եւ Հ-երմե- անուանց՝ օտակ
ձայնական մերձաւորութենէն Հ-եր-
մե-ի ստորոգելիքները՝ Համերտի վե-
րագրուած է :

(*) Թէ այս բառը, ե ՍԷ Ժայէ (անտառ)
մայրի, (ոչ կենդանեաց) որ ե մօրի, եւս ե՛
մօր, մօրտա, ասոնց ամենքն ալ մայր, (մօր
մօրք) խառն ծագումն տուած են, ե անոր
պէսպիսութիւնները կը նկատուին :

Նախնեաց այս եղանակը որ երբեմն գործածուած է, շատ մութ է, եւ բացատրելը դժուարին, այս կարգէն են ծիածան եւ ծծուճմբ, աղբուր եւ աղբու, սպի եւ սպեղանի:

Յիշնք որ ամառն բառին ծագումը տուինք Համերոսին, այս տեղ պիտի տեսնենք որ Հերմէս ինքն է ամառն:

Բացատրենք, Հերմէսի Պարսկերէն անունն է Ինչը: այս բառը կը նշանակէ նախ՝ Փայլածու բուռած մողորակը, որ ամէն մողորակներէն աւելի մօտ է արեւուն: Երկրորդ արեգակնային տարւոյն (սկսեալ 'ի Նաւասարդէ, կամ որ նոյն է, Մարտի քսանուճէկերորդ օրէն, յորում արեգակը կը մտնէ խոյ ըսուած աստեղատունը) չորրորդ ամսուան անունն է, որ կը սկսի ամառնային արեւադարձին առաջին օրէն, յորում արեւը կը մտնէ 'ի Ինչոյթեթէն:

Այս անունը լայնաբար կը նշ. ամառն: (Տե՛ս եւ ջեր): Մեր բուն Հայկական տարւոյն չորրորդ ամիսն ալ (սկսեալ 'ի Նաւասարդէ) կ'ըսուի՝ Տրէ, որ է նոյն ինքն՝ Ինչը: (Տե՛ս եւ Տէր եւ Տրէ):

Հերմէս եգիպտական աստուած մըն էր, եւ Հերմոպոլիսայ մէջ կը պաշտուէր, եւ եգիպտական բանով կ'ըսուէր Ինչը (Թօթ):

Արձանագրութիւն մը կայ՝ «Տօթ գերագոյն տէր»: Այս եգիպտական անունը կը նշ. նաեւ՝ ամառն, մինք ալ ամառուան արեւուն տաքը կ'անուանենք:

ՏՕԹ, — Զճանրութիւն աւուրն բարձաք եւ գտօթ (Մոթի):

Պրս. Ինչը, Ինչոյթէն, յորմէ է 'ի մեզ՝ Գոռ: (Տես զբառը):

Հերմէսի Պարսկերէն անունէն (Ինչը) ունինք՝

ՏԻԻՐ, գրեալ եւ
ՏԻՐ, — Դիպեալ 'ի ճանապարհի
երազացոյց երազընդհան պաշտա-

ման՝ Տիւր զից դպրի զիտութիւն քրմայն. կամ, պաշտաման Տրի զից դպրի (Ագրի):

ՏԻՐԵՄ, — Թագաւորք ազգաց տիրեն նոցա (Մոթի): -- Առ այր քո դարձ քո, եւ նա տիրեսցէ քեզ (Մանթ): Այս յատուկ անունը՝ իբրեւ երգման ձեւ գործածուած կը տեսնենք:

— Տի՛ր, զն անգր: — տի՛ր, զն 'ի բաց տար: (Իրր՝ քաւ լիցի, տէր: Այն. Ասորուստ լէնէ, Ասորուստ ճէնէ, Ասորուստ լէնէ, Ասորուստ լէնէ): Մերս

ՏԻՐԱՏ, այս արմատէն բարդուած է, Ինչը—Գոռ (Տրիատուր, Աստուածատուր): Մերս

ՏէՐ(*), ինչպէս նաեւ Յունացեալս χύρος (յորմէ χύριος), նոյն Պարսկ ձայնն է՝ Ինչը, այսպէս նաեւ՝ տրէ, (որ ցուցաւ). տեղագիտութեամբ գրոց, ըստ օրինակին՝ տեղի եւ ետղ, զենում եւ եզն, փող եւ ողբ:

Տէր, մեր մէջն ալ Աստուծոյ անունն է, եւ 'ի Ս. Գիրս Երբայեցերէն Ենճոյ անունին կը պատասխանէ. «Ես եմ Աստուած Արբա՛ամու, եւ անուն ի՞մ Գրէ է»: (Երբ. Ենճոյ):

Այս բառին սեռակամը ճանչցուած է թէպէտ

ՏԵԱՌՆ, սակայն առանձին բառ է, (Տես՝ լեռան), եւ նոյն է ընդ Յուն. τυρανν(ος), տէր, արքայ, 12435

բացարձակ իշխան, միահեծան, յոր-

(*) Այս բառը ստուգարանուած է (տես Քերակ. Ի պէտս զարգ. 70. և տարբր Հայ. Քեր. 49) Գէ ար. Սերեւս ԳԻԿ բառէն հետեւցելով. և Այտընեան կը հաւանի ստոր. վասն զի կրտէ, աստուգարանութիւն ճիմակու ատենս լեզուագիտութեան այն ճիւղը կը նշանակէ որ բառերու ներքին կամ ծածուկ կողմութիւնն ու բողաղրութիւնը լուծելու կ'գրողի, Զոր օրինակ գրաբար Տէր անունն երկու տարբրացը կը լուծէ, Գէ և արք: (Քըն. նական Քերակ. Վեննա, 337 Ի ծածուկութեան):

մէ եւ յատուկ անուն թագաւոր :
ՏԻՐԱՆ, բազդ. հայր, եղբայր բա-
ներուն սեռականներուն հետ :

Ունինք նոյն արմատէն եւ
ՉԵՐ, որ զոյական է, եւ կրնչ.
օգի ջերմութիւնը : Բազդ. ասթ :

— Օրհնեցէ՛ք, ջեր եւ ասթ զՏէր :
Յունարէն սլ կայ այս ձայնը,
θέρως, սր նշ. ասթ, եղանակ ամա-
րան, ամառն, հունձք, ամիս հրն-
ձոց : — « ἔργος τὸ θέρως », մերձ է ա-
մառն :

Այլ է ջերմ, ջեանում եւ այլն :

(Տես զբառագ) :

ԳԵՐ, (ի բարդութեան), — Գե-
րաքրիստոս, գերանուն :

է 'ի հակառակէն բառի՝ աէր,
իբր՝ ընդդէմ կամ հակառակ, կամ,
ոչ բուն, ոչ ուղիղ կամ ստոյգ, ոչ
կատարեալ : Յորմէ

ԹԵՐԻ, ԹԵՐԱՆԱՄ, — թերացեալ
կասկածից : եւ

ԹԻՐԻ, ԹԻՐԻՅՄ, — Գտաք զսա զի
թիւրէ զազգս մեր, եւ արգելու 'ի
սալոյ հարկս կայսեր, եւ ստէ զանձ-
նէ, թէ Բրիտանն իցէ (եւ) թագա-
ւոր :

Յորմէ (գեր) 'ի հակառակէն

ԹԻՐ, կողմն, ոչ հակառակ :

— Ի նոցա թեր եյանէ : Աշխ. —
նոնց կողմն է ԵԱՄ : կամ, անոնց թեր
է՛նք : — Յայսմ՝ յայնմ թերէ, (այս
այն կողմէն) : Իսկ (ԵՂՆԷԷ, էջ 210) :
« Մի թիրին յանոյշս եւ միւս թի-
րին 'ի դժոխս » : ընթերցի՛ր ստանց
ինչ խղճելոյ, « Մի թիրն յանոյշս եւ
միւս թիրն 'ի դաժանս » :

Հերմէս էր պատգամաբեր երկ-
նաւոր, եւ թարգման կամացն Ա-
րամազդայ, որ ընդունեց Ապոլո-
նէն մարգարէական հոգի, այսինքն՝
կանխադիտութիւն հանգերձելոց :

Յն. ἕρμης, թարգմանի միջնորդ,
թարգման, Հերմէսի՛ Լատիներէն
անունն է, Mercurius, յորմէ մերս
ՄԱՐԿԱՐԷ, (տես եւ անգրիկ) :

Հերմէսի Արարերէն անունն է
« Երբեք », եւ այս ձայնը մեր

ՕՏԱՐԱՏԻ բառին այնչափ մօտ է
որ թէպէտ եւ գիտնք թէ օտար
բառէն ածանցում մըն է : սակայն
կր փորձուի մարդ ըսելու թէ նոյն
Արարացին է, ոչ միայն ձայնական
մերձաւորութեանը համար, այլ եւ
քանզի միշտ կոտց անուանց յիշա-
տակութեան ասթիւ գործածուած
կր տեսնենք :

— Բարկացուցին զիս օտարու-
ւոյք, եւ գարշելոք իւրեանց դա-
նացուցին զիս (Օրհն. ԼԲ, 16) : —
Օտարութի իմն զից թուի պատմիչ
լինելոյ, քանզի զՅիսուս եւ զյա-
րութիւնն աւետարանէր (Գործ. ժԷ.
18) : Որովհետեւ Հերմէս մեռելներ
կր յարուցանէր՝ զաւազանին ծայրը
զպզընելով (ըստ ստասպելաց) :

ՆՕՏԱՐ, (համարեալ յոմանց լինել
Լատինական notarius), քանզի
Հերմէս էր նաեւ՝ զից դպիր, զպիր
երկնաւոր : Յորմէ

ՆԱՐՍ, — Նարստ պէսպէս նկա-
րուց (Գործ.) : Բանզի նօտարի է
նկարել զբարբա « ի քարտի, սեւոյն
ընդ սպիտակին խառնուամբ :

Հերմէս զիք պերճախօսութեան,
յորմէ 'ի հակառակէն

ՀԱՄՐ, ՀԱՄՐԱՆԱՄ, Պրո. լ'—լ' նշ.
թէ՛ համբ, եւ թէ՛ չուրթն :

Նոյնպէս եւ

ՅԱՄՐ, 'ի հակառակէն Հերմեայ,
որ ժիրն է 'ի տիպ ամարան, եւ
թեւաւոր յոտան եւ 'ի զլուխն՝ 'ի
նշանակ անհնարին երազութեանն :

Ուրիշ է

ՅԱՄԵՐ, ՅԱՄԵՆԱՄ, 'ի բառէս՝ ամ,
(տարի), ժամանակ : Յն. χρονία,
նոյն նշանակութեամբ՝ յանուանէս
χρόνος, (ժամանակ) :

— Յորժամ ուրեք յամիցէ (Առաջ
ԼԱ. 2) : Յն. ἕταν που χρονία : —
Յ—է սէր իմ զգալ (Մորթի.) : Իբր՝
յաւեցաւոցէ, յաւեցաւոցանէ : — Եկեա-

ցէ եւ ոչ յամեացէ (Եբբ. Ժ. 37) :
Յն. γρονίζω :

Յոյն բանաստեղծին պանծացուցած սքանչելուհւոյն *Ελένη* անունէն ետքը՝ Հաովմայեցի բանաստեղծին հաշակած գիւցազնուհւոյն Գիղէի *Γιγλή* անունն այ մեր Հայկազն բանաստեղծին գրչին ներքեւ կը մտնէ, եւ սքանչելապէս կը փոխի 'ի

ՍՍՏՄԱԿ (*) , ինչպէս տոաջինը յաղանի :

— Չայն տատարակի լսելի եղեւ յերկրի մերում (Եբբ. Եբբ. 1) : — Գեղեցկացան ծնօտք քո իբրեւ զտատարակի (Անտ.) :

Գիղէի վէպը յարմնի է բանաստեղծաց, որ իր էրկանը մեաննէն ետքը չուղեց երկրորդ ամուսնութիւն մը, թէպէտ եւ ասոր համար շատ բանութիւն եղաւ իրեն զէմ որ յանձն անուս :

— Չէք տատարակէ այսպէս ասնն, թէ յետ... իւրոյ առաջին ամուսնոյն այլ ուրուք ամուսնութիւն ոչ ինքրէ, ոչ 'ի կեանս իւրոյ վարուժանին եւ ոչ 'ի մահու, այլ նոյլին յիշատակաւ անձկարեկ կեանս եւ մեռանի, եւ ոչ խառնակի յայլ օտար ամուսնութիւն (Վեցոր. Ը.) :

— Ըստ ոմանց իմաստնագոյն բնաստութեանն որք ճշմարտապէս դատողութեամբ պարկեշտագոյն յողջախոնութեան զատարակաց գոյ աւացին երամս, վասն զի օրինակ իմն իբր զայնաւոր ուխտապահութեամբ զմտեմութիւն միշտ առ իւրն համանունն պահէ, զուզակից 'ի կեանս համայն եւ զկնի մահուն եզոյն ուրուք 'ի նոցանէ (Պէթ. Գեբ. Ա. Օրէն. Է.) :

Գիղէ՛ կոչի եւ Եղիսա, եւ էր գչխոյ Տիւրացոց, եւ ապա Կարքեղանացոց :

(*) Բառիս է գիրը աւելորոմիւն է, որպէս 'ի Բարսեղ :

— Սա խարեաց գրնակիս երկրին (Կարքեղանացոց) ինդրելով 'ի նոցանէ երկիր՝ ըստ չափու տարածութեան մորթոյ արջառոյ, եւ նորա ոչ խելամուտ լեալ խարամանկութեանն չնորհեցին նաև զայն : Այլ նա 'ի փոխ նորրս զմորթն հատեալ պարփակեաց երկիր ընդարձակ (Թ. Էն.) :

Եւ այս անունէն՝ Եղիսա, ունինք ԱՂՈՒԷՍ, -- Կալարուք մեզ աղուեսունս մանունս (Եբբ. Եբբ. 1) :

ԱՅԺՄ, համառօտութիւն բառիցս՝ ոյս Ժմ, յոյս Ժմսն : ՏՃ. շէտէ :

ԱՅԺՄԻ, իբր ՏՃ. շէտէ-ճէ, եւ աչխ. շէմ-ճոս :

ՈՒՆԻՄ (*) ծագի 'ի Յն. οἶνός, որ նշ. արբենալ զինեալ, զինել, եւ οἶνομένος, նշ. արբեալ 'ի զինուոյ, գինեհարեալ, οἶνόληπτος, կարեալ 'ի զինուոյ, (οἶνος գինի, λαμβάνω ունիմ) :

— Համարեցաւ եթէ զինի կարաւ զինելս նորա (Եբբ.) : Յորմէ ԸՆԳՈՒՆԻՄ, (կար.) ըն-կալայ. է թարգմանութիւն Յուն. ձայնիս՝ μετέλω, (μετά ընդ, ἔλω ունիմ) :

Իսկ ՈՒՆԱՅՆ, իբր՝ ունշն, այսինքն՝ ոչ ունող յինքեան, եւ այսպէս եղած է՝ չըլլալու համար՝ անան : Եւ

(*) Բայ մը իրեն անբերելիսն հետ կը գործածուի, զոր օրինակ՝ Ունել ունէր, որ կը Յարգմանուի՝ Բեպե և. Յն. δὲ μὲν οἶνον, ուստի Հայերէն գրցուածք մըն է — Ունել ունէր և առաջինն իրաւունս. (Եբբ. Թ. 1), աշխուտ տարմտ գրուածք մը կոյ, Յն. εἰς μὲν οἶνον καὶ τὴν πρώτην. — Եբբ. Է Կեթեմ, (Յէպէտ կերթամ) Գեթեթ Կեթեթ (Յէպէտ կը տեսնեմ) : Տաճկերէն ալ կրնայ ըստ իւրի, Կեթեթ Կեթեթ, ուն-յե յեթեթ, Կեթեթ Կեթեթ, որուն կը հետեւի լուսն...

ԸՆԴՈՒՆԱՅՆ, 'ի բայէս' ընդունի՛մ:
— Ունայնութիւն ունայնութեանց,
ամենայն ինչ ընդունայն է (Ժող. Ա.
1): Իսկ

ԱՆՀՈՒՆ, իբր երկրորդ ձեւ մը
ունայն բառին, այսինքն՝ որ հուն
չունի, խիստ խոր, անդունդ, իբր
Ծն. ἀβυσσος, անդատակ, եւս եւ՝ ան-
հուն, ἀ βυσσοσ. ἀβ.θοσ; ἀ β.θοσ:

Եղած է անհուն, չըրարու համար
անհուն. (տ. Երորդ, 2): Իսկ

ՈՒՆԱՅՆ, իբր՝ այն-ուն, (չ չըր-
ջեալ 'ի Յ, այսպէս՝ ուն-այն, ան-
հուն): ՏՃ. քիչդէ՛ւ կը նշանակէ՝ շատ
խորունկ՝ որ հուն, այսինքն՝ յա-
տակ չունի. սակայն այդ բառը կը
նշ. նաեւ բան մը՝ որ ստոյգ չէ,
հիմ չունի, անհիմն, ընդունայն,
ունայն:

Ծն. οἶνοψ, որ նոյնպէս կը ծագի
οἶνος (գինի) բառէն, նշ. շառագոյն,
կարմիր, լրիժագոյն, 'ի գոյն գինւոյ:
Իսկ զծովէ ասացեալ նշ. խոր, խա-
րին, անհուն, Արց

Հնին է իբր արմատ անի՛մ բային:
— Անց ընդ հունն Թորոկայ
(Ծրնէր. ԼԲ. 22):

ՀՈՒՆ ԳԵՏՈՅ, — Թանցանելն ընդ
հունն Թորգանանու (Նի. Օր. ՂԷ.):
Իսկ (Մէ+. Զ. 2). « Լուարս'ւք, ԲԸ-
լուրք, զգատաստան Տեան, եւ
ձորք՝ հիմունք երկրիս. (Զո՛րասոյ՝
ե- յոր+ ե- հիմուն+՝ եւ նոր Տոյ. ե-
յոր+ ե- հիմուն+): Ծն. αἰ παράγγελος
θευέλια τῆς γῆς. ե- յոր+՝ հիմուն+
Երէրէ՛ Թորմէ

ՀՆԱՐ (*), բազդ. ատակ, յորմէ ա-
տակեմ:

Բառիդ կազմութիւնն է ըստ օ-
րինակին՝ արդուր, 'ի բառէս՝ արդ. եւ
զարդարեմ, 'ի բառէս՝ արդ. եւ
ըստ այսմ հար՝ նշանակէ՝ անցք՝
եղք՝ զիրութիւն՝ միջոց պատճա-
ռող, հայթայթող: Թորմէ

(*) Հնարդ՝ Հիմար գոլ Թուեցաւ ումնն:

ԱՆՀՆԱՐՈՒՆ, իբր երրորդ ձեւ մը
անհուն բառին:

— Անհնարին էին վերջին աղէտքն
քան զառաջին սէրն (Գ. Թ. 4. ԺԳ.
15): — Ուրախութիւն ամպարշտաց
բեկումն անհնարին (Թ. Բ. 5): —

— Անդունդք անհնարինք պաշարե-
ցին զիս (Թ. Բ. 6):

Իբր աշխ. վերջին աստիճանի,
այսինքն՝ յոյժ, կարի:

Այս բառիս պատասխանող Թու-
նական բառն է՝ ἔργατος ἐργάτη, որ
նշանակէ զհուսկ վերջինն կամ զհե-
ռաւորն, եւ արմատն է ἔργου, (ու-
նիմ):

ՀՆԱՐՈՒՄ, — Նա հնարեցաւ ազ-
գին մերում, եւ չարչարեաց զհարսն
մեր (Գործ.):

ՀՆԱՐԱՌՈՐՈՒՄ, եւ
ՀՆՈՅ (*), Ծն. οἶνον, նշ. մատան
գինւոյ: Պրս. +հուն՝ նշ. ջրամբար,
եւ +հունէ՛կ կրակեաղ, հոց հոց:

— Արկցեն գնտա 'ի հոց հոց (Մ. Բ. 1).
յորմէ յայանապէս կ'երեւի թէ՛ բա-
ռիդ արմար հուր չէ: (Տես 'ի ներ-
քոյ՝ հին), Թորմէ

ՀՆՈՒՆԱՄ, իբր՝ հինհինամ:

— Կրթումն հինհինամն այրեցե-
լոցն յաճախագոյն լինի (Նիս. Կ. 2):

— Հինհնայ հուր 'ի ծոցին (Բար-
վ. 1): Աշխ. հնուն, հնուն, Իսկ

ՀՆՆ, ծագի 'ի Ծն. οἶνος, որ նշ. նոր,
գինի, եւ Ծն. καινός, որ նշ. նոր,
սահմանեալ է նշանակել 'ի մեզ

Գինի, Արաբ. հուն, նշ. գինի,
յորմէ՛ հունար, (էնուն)

Այս բառախաղը պատճառած է 'ի
նմանաձայնութիւնէ բառիցս ՏՃ. է-
կէ (հին), եւ Պրս. ակէ (գինի), յոր-
մէ՛ մերս:

ՍԿԻ, (բաժակ գինւոյ): Տե՛ս եւ
կին, Իսկ

ՆՈՐ, Լտ. nurus (**), նշ. հարսն,

(*) Ն. Հի. Բա. ստուգարանէ զնոց՝ հոց:

(**) Քայց ինչ կայ որ Լատին nurus (հարսն)

եւ Յն. νέσρος, Սանս. նասս, եւ Պրս. նէլ, նս, նչ. նոր :

— Գինի նոր, բարեկամ նոր, ապա թէ հանայ, ուրախութեամբ արթիր (Սէրս) : — Ոչ սք կապերս նոր անթափ արկանէ 'ի վերայ հնացեալ ձործոյ, ապա թէ ոչ՝ սանու լրութեամբն իւրով նորն 'ի հնոյ անտի (Մրկ. Բ. 21) : — Ոչ սք արկանէ գինի նոր 'ի տիկս հինս... : գինի նոր 'ի տիկս նորս արկանելի է (Անք 22) : — Ոչ սք բմպէ գհինն եւ կա'իցի գնորն. քանգի, ստէ. Հինն քաղցրագոյն է (Ղուկ. Ե. 39) : Յն. γρηγοτάτος, ազնուագոյն, պատուականագոյ, ընտիր :

ԱՆՈՅՇ, Պրսկ. Էնոչէ՝ նչ. գինի, եւ նոչէյթէ՝ բմպել. իսկ՝ նոչ. նչ. մեղր, քաղցրաւենի, գինեբրտթիւն, — Ամենայն մարդ շնորհ գինին յառաջագոյն պաշտէ (Յոզէ.) : Յն. բքքարս : Իսկ (Ղուկ. Է. 46). «Իւզով գզուխ իմ ոչ օծեր, սա էւզով առաջէ» (Յն. մւրթ) օծ (զոտս իմ) : Եւ (Բ. կարնի.). «Հոք առաջ (էւծիս)

բառէն ծագի 'ի մեզ նոր, Պարզեր, Բառտիսայ մըն է. որ պատճառեալ է 'ի նմանաձայնութենէ թրք. բառիցս՝ Կելի, (հարսն) և Կելի, (եկ, այս ինքն, նորեկ). և առ Եղիշէի ընթեռնումք փոշոտեցան և ծխտեցան սրանոց և սրակապանք նորել հորանց : Ուստի թրք. ելիշէ Կելի. նչ. նորեկ, նորոց եկեալ, իսկ ելիշէ Կելի, նչ. նորահարս և՛ նորամուտ հարսուք, (իրք՝ նորեկ) . Գ. Մկ. Ա. 10 :

Այսպէս և, Նմի, որ նչ. հարսն, նկատմամբ սկեսրաւնն և սկեսեր, Պարսիկ է : Նու՛ (որ զրի և նէվ) և նչ. նոր, որուն յորնականք կ'ըլլայ նուս : ՆՈՒԱՆՔ, և

Նեմ, երկու եկարց կանայք այսպէս կոչին նկատմամբ իրերաց . և Երբ, և Ասոր, նաք, Կեր, նշանակէ նոր : (Տես ներեմ.)

Այսպէս և, Բե՛նի, քոր հարսին, նկատմամբ փծայիլն Յն. Խանչի (իգ) նչ. նոր, և թրք. ելիշէ, նչ. նոր :

եւք Քրիստոսի առ Աստուած : Եւ (Եփե. Ե. 2). «Պատարագ եւ զեւնումն Աստուծոյ 'ի հոք առաջէց», (εις δευτερον εὐωδίας) : Եւ (Փիլիպ. Գ. 18). «Որ 'ի ձէնջ հոք առաջէց (δευτερον εὐωδίας) պատարագ ընդունելի» :

Իրք ՏՃ. Բեթլե քոֆս, (Թարգմանարար) : Յն. γλυκός, որ նչ. քաղցր, վարեալ գոյականարար՝ նչ. գինի, որպէս եւ 'ի մեզ՝ քաղցու, ծագի 'ի բառէս՝ քաղցր, եւ սա 'ի բառէս՝ քաղց : (Տե՛ս զբառք) :

ԲՐՄԱՆՈՅՇ, իրք ազգումն Յունականին, քանգի Յն. μέλισσα, որ նչ. մեղր կամ մեղու, նչ. նուս՝ քրքումուհի : Երբ. Տեղորս, նչ. մեղու, է նուս յատուկ անուն իգական սեռի :

— Դերովրա կին մարգարէ... դատէր զԻսրայէլ 'ի ժամանակին յայնմիկ (Դուք. Գ. 4) : — Եւ միտաւ Դերովրա դայեակն Ռերեկայ (Մնք. ԼԵ. 8) :

«Անոյ» Հայ ձայն է. եւ միտքն յայտնի (Գերկ. Զորգ. 89) :

Յն. γλυκός, նչ. քաղցու, γλυκός, եւ քաղցր, եւ Թրք. ո՛ճ, (քաղցեալ, եւ ո՛ճ, լեղի, եւ Յն. γλυκός, որ նչ. քաղցր, նշանակէ եւ երբեմն լեղի, յորմէ ծագի մերս իսկ

Լեղի (*) տես եւ քացախս : Եւ ԵՂԷԳ, մի՛ շիտթեր ընդ՝ ելիշէն. (սեռ.) եղիգի, Յն. πικρός :

— Բաղարջ ընդ եղիգի կերիցենն (Եւ ԺԲ. 8) : — Ընդ եղիգի դառնագունին՝ փոխան զվարս աստուածային (Շնքրս.) :

Բառք տեղափոխութեամբ գրոց նոյն է ընդ Ելիշէ, (Եղ է գ, Լ և Ղի) : 4 1 2 3

(*) Լեղի՝ 'ի մեզ տիրապէս նշանակէ՝ Յն. γολί, թրք. ետ, և է գոյական : — Մտտուցին նմա գինի ընդ լեղի խառնեալ : — Յետոյ դառնագոյն գտտելի բան զլեղի (Առակ) : — Ողկայզ նոցա՝ դառնութիւն լեղոյ :

Կրօսւի նաեւ

ԳԱՌՆԻՃ, Յն. πικρίς: Իսկ

ՅՈՌԻ, Պրօ. բարե՛նչ. սոզոն:

— Ամենայն մարդ զանոյշ զինին յառաջօրոյն պաշտէ. եւ յորժամ արեւնան, յայնժամ զյոսին (Յ. 45):

Նորէն մեր առջի տեղը դառնանք

ԱՆԳՈՒՆԴՔ, որ նչ. ծով, թուի

թէ ստուգարանի իրր՝ ոչ ընդունող, անընդունակ, ՚ի բաց մերժող, եւ պատասխան է, Յն. ἀετος: բառին:

Եւ քրինեան Պոնտոս, (εὐζείνος կամ εὐζενος πόντος), թարգմանի՝ հիւրընկալ ծով, առայնձականող, փանա-

տուր, այսպէս առացեալ ՚ի հակառակէն՝ փորանակ ստեղծ օչենոս, ինչպէս էր իր նախկին անունը,

հիւրամերժ, հիւրադաւ, սակա յաճախ ալեկոթութեանն, ζεναπάτης:

Յորմէ

ԹՈՒՆԿ, ԹՆԿ, ԳՆԴՈՒՆ, ԹՆԴԱՄ,

ԴՐՆԴԻՒՆ, ԹՆԴԻՒՆ:

Աւրիչ է՝ զրդեմ, եւ այլն:

(Տես զբառոց):

Յորմէ (անդունդք)

ՅԱՆԳՈՒՆԻՄ, ընթերցի՛ր յանդ-բնիմ, իրր՝ յանդ-բնամ. այսինքն զնամ ընդ անդունդս, փնամ ընդ ծով:

ՅԱՆԳՈՒՆՈՒԹԻՒՆ, ընթերցի՛ր յանդ-բնո-բնիմ: Իսկ (Թ. ա. ԺԱ. 17). —

Բարձրին ընդ քեզ զյանդ-բնո-բնիմ ժողովրդեանդ. Ասէ Զոհրայ ՚ի ծանօթութեան. «Յօրինակին, Զանդ-բնո-բնիմ ժողովրդեանդ»:

ՅԱՆԳՈՒՎՆ, բազդ. յիմար, պան-

դոյր:

Նաւարկութիւնն ՚ի հնունն աւելի երկիրդալի եւ վտանգաւոր էր քան այժմ, այնպէս որ Յունաց մէջն անգամ որ նաւարկութեան սահ-

մանուած ժողովուրդ մըն էր, առակ եղած էր ըսել, θάλασσα και πύρ και γινί, κακά τρία: Ասոր մօտ է նաեւ յԱռակին. «Մէր կանանց...

եւ ջուր եւ հուր ոչ երբէք ասեն, շատ (Լ. 16):

ՀԱՆԳՈՒՆ ԱՆԳՈՒՆԴՔ, Յն. ἀδρία, վինեակեան ծոցին մէջ առնեօք քաղաք մըն էր, եւ անոր անունովը Աղբրեակն ծովը բուռեցաւ:

— Մինչդեռ ծփէաք ՚ի Հանդրին անդունդս (Գ. ք. 7. ԻՖ. 27): Յն. ἀναπεροικένων ἰσθμῶν ἐν τῷ Ἀδρία:

Յորմէ ունեցած ենք

ԱՆԳՈՒՄԱՐ, գրեալ եւ անդրվար, անդրուվար. իրր՝ թարգմանութիւն

Պրօ. ձայնիս րեբե-կէ-չար, (ծալանցիկ), մակղիր երազընթաց ձիոյ,

ՔԱՐԻՔԿ, ՔԱՐԻՒՐԿ, Յն. γάρουβις:

այս յատուկ անունը անձանօթ չէ մեր բանասիրաց. զի յիշուած է նոննոսի զիցարանական ստասոցե-

լաց մէջ. «Առ Սիկիլական եւ Տրուսեանական ծովուն է խոր ինչ...

նաւորդացն յի վշտագնութեամբ եւ մահուամբ... յաղագս արտրիկ եւ

Հոմերոս ասէ իսկ թէ յարկոյս քածն, եւ յայնկոյս Արամազդեան քարիւրդն,

այլ հակադարձեալ կոչեաց զքարիւրդն ընդգրմադրել ընդ քածին»:

Արդ ասիկայ մասնաւոր անունն է Սիկիլիոյ յորձանքին, սակայն լայնարար կը նշանակէ՝ յորձանք, ան-

դունդք. Պրօ. կէբո-դ, որ թարգմանի՝ չրջանք կամ պտոյսք ջուրց, եւ Պարսիկ բառը բարդ է, կէբո,

բոյորակ, շրջանակ), եւ ո-դ (ջուր), եւ զարմանալի զուգադրալութեամբ մի եւ նոյն բառն է արեբո-դ եւ կէբո-դ:

Արդ այս Յունական γάρουβις անունէն՝ բայ մը կը ձեւանայ, γαρουβίζω, որ նչ, միտել ՚ի ջուր, մխրձել,

մխրտել, ընկուզանել, խորատուցել. եւ մենք կը փորձուինք կարծել թէ մեր

ԿԱՐԱՊԵՏ(*) բարբ ասիկէ կը ծագի, ինչպէս նաեւ

(*) Լ. Վ. Կրուտցիս կամ կարուսանագիտ. (Ն. 214. Բ. 1):

Հայերէն ունիք կո-դ, եւ անկէ կո-ու-

ԽՈՐԱՓԻՑ, (տե՛ս եւ մկրտիչ) :
 Թէպէտ գիտենք որ կարողե՞ր կը
 նշ. յառաջնիթաց . եւ կը պատաս-
 խանէ Յուս. քթթորուս, որով մեր
 ցուցածէն բոլորովին կը հեռանայ,
 եւ կը նոյնանայ՝ Կրօնը բառին նշա-
 նակութեանը հետ, սակայն պէտք
 է գիտնալ որ այս երեւոյթը՝ նոր
 բան մը չէ, ուրիշ շատեր ալ տե-
 սանք ըստ այսմ օրինակի . զոր օ-
 րինակ՝ պատարագ, փայտ, եւայլն,
 եւայլն . որ իրենց նախնական նշա-
 նակութենէն բոլորովին օտարա-
 ցած են :

ՎԻՔԽԱՐԻ, ՎԻՔԽԱՐ, նոյն է ընդ
 Յն. χάρδης, (խ ա Ր Ի վ ա — վիթխար)
 4 5 6 2 1 3

Իբր՝ անդնդային, այսինքն՝ մեծ,
 անձոտնի, Բաղդ. անհեթեթ :

— Արդարեւ անհնարին մեծան-
 դամ յաղթամարմին եւ վիթխարի է
 (փիղ) յանասունս (Վեջր) :

ՎԻՔՄԳ, նոյն է ընդ՝ Յն. χρισ,
 βίραχ, (անագորոյն, գագանափրտ) :

Իսկ
 ՎԱՅՐՄԳ, Թուր 'ի ձայնէս՝ վայր,
 վայրենի, ՏՃ. Էռդան, Էռդանի, Էռ-
 դան արտը, Յն. արիս :

ՎԱԿԸ, Տե՛ս եւ Տէփրն, Տէփրն :
 Յորմէ

ՎԱՐԳԻՄ, բաղդ. խոյ, յորմէ՝ խո-
 յանամ, արծիւ եւ արշաւ, խուրդն
 եւ խորտի :

Յորմէ 'ի հակառակէն
 ՎԱՐԿԵՄ, կապիլ, կաշկանդիլ :

— Ստանան որ սատարիկս վար-
 կէ գնասս (Ուհ. Մար) :

Բաղդ. պրկեմ եւ փրկեմ, դարեմ
 եւ դարանիմ, պնդեմ եւ պնդիմ,
 եւ

ՎԱՂԸ, Պրս. Բէլէնի՝ նշ. Էրբ, եւ
 Յն. πελεχου, նշ. Էրբ. եւ նմանա-
 ձայնութիւնդ որ 'ի մեզ 'ի նմանա-

վար, Էռտպետ, բայց նոսե Էռտպետ (յա-
 րապրեմաց), զոր սոցիսէն զտտել անկարելի
 է : (Չորեք. նախ. էջ 69)

ձայնութենէ երկուց բառիցք է պատ-
 ճառեալ, Բաղդ. սակր եւ սակր,
 ինչպէս եւ կանայ, կինձ եւ կնձնի
 (Տես զբառագ) : Յորմէ

ՎԱՂԱՅԻՆՈՐ, եւ
 ՎԱՂԱՅԱՆՈՐ, Յն. πελεκυφορος :

— Ե՛նար փողերը զգուսն Յրուան-
 դայ (Սար) : — Վաղրաւորք, սակ-
 րաւորք (Բուշ) : — Մերկացից ըզ-
 փաղակաւորն իմ 'ի պատենից իւրոց
 (Երեմ. Մ. 42) : — Ելցէ վաղակաւորն
 իմ 'ի պատենից իւրոց (Եզեկ. ԻԱ. 3) :

— Ողջոյն 'ի բերան Յովաբու, եւ
 վաղակաւորն 'ի ձեռին Բաղդ. սակր
 եւ սակր, Յն. πελεχος եւ πελεχαν :

ԱՆՎՈՐԸ, — Առջեաց զանուշ նո-
 րա՝ Արարչու՝ Էլէն . ստէ, զի այժմ
 ընդարձակեաց մեզ տէր (Մնար. ԻԶ.
 Յն. Եւրյարիա :

ԱՆՎՈՐ, Յն. Եւրյարոն, (ընդար-
 ձակ) :

— Այս ծով մեծ եւ անորր (Սաճ.) :
 Յն. Եւրյարոն, — Ճարակեցին խա-
 չինք իմ 'ի տեղոջ պարարտութեան
 եւ յանդորրու (Եսայ. Լ. 23) . Յն.
 Եւրյարոն : — Երկնչիմ մի՛ զուցէ
 զանդորր ճանապարհ գնայցես (Սէ-
 բ. Ժ.) : Բաղդ. ապահով, եւ

ԳԻՒՐԻՆ, ԳԻՒՐ, ԳԻՒՐԵՄ, եւ 'ի
 ձայնէն անդորր
 ՀԱՆԳՈՒՐԺԵՄ, ՀԱՆԳԱՐՏԵՄ, —
 Բազում եւ այլ ինչ ունիմ ասել
 ձեզ, այլ ոչ կարէք հանգարտել այժ-
 միկ (Յաշե.) :

Սորա ամենեքեան ծագին 'ի Յն.
 անդորր, որ նշ. գեափն, ծոփեզր,
 փփն, եզր, ցամաք :

Բաղդ. ցամաք :

Յորմէ (անդորր, անդոր)

ՊԱՆԳՈՐԴՈՒԹԻՒՆ, ՊԱՆԳՈՐ, բաղդ.
 անդուսդ եւ յանդուսն, յանդգնու-
 թիւն : Այսպէս եւ 'ի Յն. χετιμαρρος,
 (վտակ, հեղեղատ)

ՅԻՄԱՐ, բաղդ. անդորրութիւն եւ պանդորրութիւն:

ՍԻՐՏ, տես զբառդ:

ՄԻՏ, տես զբառդ: Յորոց

ՍՐՏՄՏԻՄ, բարդեալ՝ «էրո եւ Տր», երկու բառով (սիրտ եւ միտ) կազմուած. (բարկանալ):

ՍՏՐՁԱՆԱՄ, [(ս տ ր , այսինքն :
1 3 2

արտ(մտ)իւմ. (Ջ որպէս եւ 'ի նն-ընթ), մինակ «էրո» բառով կազմուած. (բարկանալ):

Յորովէ՛ 'ի՛նակառակէն

ԺՄՏԻՄ, այսինքն՝ զմտիւմ, զմտ (աւ. ածել), մինակ «էրո» բառով կազմուած:

Բաղդ. ցամնում եւ ցածնում, հրածարեմ եւ յօծարեմ, խորշիւմ եւ ախորժիւմ:

ԿՈՒԺ, աշխ. կոռ, Պրս. էնոժ, էնոժէ, նոյն նշանակութեամբ:

— Ե՛րբ՛, ստացի՛ր քեզ կուժ մի ստեղծեալ 'ի կառոյ... եւ խորտակեցես զկուժն, եւ ասացես ցնտս... այդպէս խորտակեցից զժողովուրդդ զայդ... որպէս խորտակի աման խեցեղէն, որ ոչ կարիցէ միւս ամանամ բժշկել (Եբ. 1—11): — Առէ՛ք առ իս կուժ մի նոր, եւ դի՛ք այդր (Դ. Թ. Բ. 20): — Ա՛ն զգեղարգնդ 'ի անարից դորս, եւ ըզկուժ ջրոյդ... եւ ա՛ն 'ի աւիթ ըզգեղարգնն եւ զկուժ ջրոյն 'ի անարից նորս... եւ արդ անաւասիկ գեղարգնն արքայի եւ կուժ ջրոյն ո՛ւր է որ առ անարս նորս կային (Ա. Թ. Բ. 11—16):

ՁՏԵՄ, ՁՈՒՏ, Պրս. զէտտտէն, զտել, սրբել 'ի ժանդոյ, պարզել 'ի մօրոյ, եւ «տտ» նշ. պարզ, անխառն, զուտ, վճիտ, Թրք. տտէ:

— Նովա փորձեալ զարդարս զքտեացէ (Ենէկ): — Ի փորձութիւնս նորս իրրեւ 'ի բովս զաին (Անտ): — Դրուպեաց սուկով զտով (Դ. Թ. Բ. 21): — Իրրեւ զարծաթ զտեալ (Յ. Բ. 25):

Ա՛յ է շտ, շտտէն:

ՔՕՏ, քաւշ, նոյն ընդ նոխազ, Պրս. էնշ, էնշէ, նոյն նշանակութեամբ:

Եւ ա՛ն քօշ մի այծեաց... եւ քօշին եղջիւր էր 'ի մէջ աշաց նորս, եւ քօշն այծեաց մեծացաւ (Դ. Բ. Լ. 5—8):

ԳԵՐԵՁՄԱՆ, Պրս. կէրէշման, նշ. երկինք:

ԴժՈՒԲ, Պրսկ. րոշմ, որ ըստ նոցա նշ. տիրուպէս՝ րոշմ, ըստ մեզ նշ. նաեւ քէրէշման:

— Ո՛չ է խորհուրդ եւ զիտութիւն 'ի զժոխս յոր զուռն երթալոց եւ (Ժող. Թ. 11): — Յո՛ւ չոգաւ, միթէ՛ 'ի գերեզմանն երկրի զոր գիրք զժոխք կոչեն (Ենէկ) « Իսկ անդ, « Կէան 'ի փառս եւ կէան յանարգանս, եւ զէ ինքն յանոյշս, « Էնէրէն 'ի րոշմս » . ուղղելի է. « Ընէրէն յանոյշս եւ զէն 'ի րոշմս » . բաղդ. « Ո՛չ 'ի միտջէ ծառոյ երկու պտուղք, մին անոյշ եւ մին զաժան » (Անտ):

Եւ Պրս. կէտր, որ ըստ նոցա նշ. գերեզմանն, է արմատ բառիս

ԿՈՐՈՒՍ, կորուստ, այս մասնիկը կերեւայ նաեւ 'ի բառքս զալուստ, (կէտէ), փախուստ, (+աշւշ): Թրք. մօտ է, կէտէ, « Էտէ, էտտտէ »:

ԿՈՐՆՁԻՄ, — Դժոխք եւ կորուստ անյայ են (Առաւի ի. 26): — Դժոխք եւ կորուստ... եւ տարտարուն... ոչ երբէք ասեն, Շատ (Առաւի Լ.

16) : — Միթէ պատմեցէ՞ որ 'է քերեղանի զողորմութիւնս քո, կամ զճշմարտութիւնս քո 'է կրօնեան (Մատթ. 1) :

ՊԱՆ. Լատ. panis, նշ. հաց :

— Սոյս երկուս անարատս, եւ պանս բաղարջս (Եւ. Իթ. 2) : Յն. ἄρτος, (հաց) : — Պան մի եւ շօթ մի իւղով զանգեալ (Աւր. 23) : Յն. ἄρτος : — Անդ ուտիցէք զպանսն որ 'ի խանի կատարմանն իցեն (Ղեւր. Ը. 31) : Յն. ἄρτος : — Մատուցէ պանս բաղարջս . . . զանգեալ իւղով (Ղեւր. Է. 12) : Յն. ἄρτος : — Ահարոն եւ որդիք նորա կերիցեն ըզպանսն որ 'ի խանի անդ (Եւ. Իթ. 32) : Յն. ἄρτος : — Պատարազ Տեառն պանս բաղարջս զանգեալ իւղով (Ղեւր. Բ. 4) : Յն. ἄρτος :

Ուրիշ է

ՊԱՆ, իբր մասնիկ 'ի վերջս բարից. պարտիզպան, գոնապան, բարապան, այսպէս Պրս. պաշտան, քեր-դան, պանճեղան, աշխ. եկեղեցիական, քերեղան, խանութան :

Ժեռո, ԺեռոՒՄ, Պրս. քիշուր, շիշուր, նշ. բարձրաձայն եւ խառնագոյ աղաղակ : — Զի՛նչ ժխորն իցէ, զի՛նչ աղմուկ եւ սասանա-յական ամբոխ (Ուկ. Մատթ. 1) : — Տեսին պահապանքն զբահանայապետան ժխորեալս, եւ իբրեւ զծով 'ի սաստիկ ալեաց տափնապետալս (Ճորճ. 2) :

ԽԱՆ, Յն. κανοն, նշ. սակառի, Թրք. քեթէն : — Զխոյսն զերկոսին եւ զխանն բաղարջաց (Ղեւր. Ը. 2) :

ԱՆՈՒՐՋՔ, Յն. ὄναρ, ὄνειρος :

Այսպէս ասացեալ՝ առ 'ի շշիփթե-լոյ ընդ անար : — Բազում անցք անցին ընդ իս այսօր յանուրջս վանն նորա (Մատթ. Իէ. 19) : Յն. πολλὰ γὰρ ἔπαθον σήμερον κατ' ὄναρ δι' αὐτόν.

ՍՄԲԱԿ, — Սմբակք երիվարաց նորա իբրեւ զվէ՛մ հաստատուն հա-մարեցան (Եւ. Ե. 28) : — Որպէս ձիոյն 'ի սմբակէն վարելոյ (Եւ. Է. 1) : Պրս. քիշուր, նշ. եղունգն ձիոյ : Իսկ

ՍՄԲԱՏ, ըստ մեզ՝ յատուկ անուն, նոյնպէս եւ ըստ Պարսից՝ Սթանդարտ է յատուկ անուն մարդոյ :

Բազդ, Զոհրայ

ԳէՍ, Պրս. Կէյս՝ նոյն նշանակու-թեամբ : — Գէսք փոխանակ զդեռ-տու տուեալ են նմա (կնոջ), (Ա. Կր. ԺԱ. 15) : Յորմէ

ԳԻՍԱՆՈՐ, — Այր եթէ գիտաւոր է, անարգանք են նմա, բայց կին եթէ գիտաւոր է, փառք են նմա (Աւր. 14) : Յն. ٿ ڪوٺي, նշ. դէս, եւ ڪوٺيڻ, նշ. գիտաւոր, եւ գոյակա-նարար առեալ՝ նշանակէ՛

ՎԱՐՍԱՄ, եւ առ 'ի Պարսկակա-նէս՝ քերէ՛ճ, Լատիներէն՝ come- ta, cometes, եւ այդ Կոնստան-կամ Լատին բառ ընկալեալ է 'ի մեզ իբրեւ յատուկ անուն մարդոյ, ծա-նօթական ձայնիւ :

ԿՈՄԻՏԱՍ, անուն մեծանուն հայ-բապետի առ նախնեօք, եւ առ մեօք՝ քահանայ — Վկային Կոմիտասայ :

ՊԱՏՐՈՒՃԱԿ (*), Պրս. պարբուր,

(*) Կենդանի գէնի 'ի պէտս ուտելոյ կամ զոնելոյ, յորմէ եւ պատարագ. ունիկ յուտե-լի անասոց, խաշն եւ արջառ, եւ այլն : Ի Ս. Գիրս ըստ Յն. զնի քոթթառոն, եւ Վր. քե-տէ, որ է նոյն, Երբ ձոն, որ է ընդ Հյ. ձոն եւ զէն (Եւ. Հիկ. Բւ.) :

պարտաւոր, նշ. թոշակ, բոճիկ, եւ թարգմանի հանապազօրեայ, այսինքն կերակուր զոր անուռ մարդ օր ըստ օրէ, եւս եւ զգնելի կենդանիս, որք հանապազն զենուն, որպիսիք են եզն, ոչխար, եւ այլն :

— Պատրուծակք՝ անյուզք մի՛ մեղցին, եթէ յօգեաց եւ եթէ յայծեաց, եթէ յարջատոց եւ եթէ ՚ի հաւուց, եւ եթէ ՚ի խողից (Եւէշէ) :

Պարսիկ բառք պարտաւոր, նաեւ հին կապերա, հանգերձ հնօտի, կամ հանդերձ զոր հանապազօր զգենու մարդ, զգեստ ազանելի հանապազօր, թրք Կէնքէլէ, Իսկ

ՊԱՏՄՈՒՃԱՆ կամ է ՚ի հակառակէն վերնոյն, իբր հանգերձ պայծառ, ՚ի հարսանիս արկանելի կամ ՚ի տօնա, եւ կամ բաձ՝ յերկուց Պարսիկ տարերց, պարտաւոր եւ հաւ, ձուեալ ՚ի մի, եւ կամ ՚ի Պրս. պէր-հաւ (Վեր-բէր), զգեստ փառաւոր, մեծազին :

— Եւ Իսրայէլ սիրէր զՅովսէփ . . . եւ արար նմա պատմուծան ծաղկեայ . . . եւ եղբարքն առեալ զպատմուծանն Յովսէփայ զենին ուլ այծեաց, եւ թաթաւեցին զպատմուծանն յարեանն, եւ առաքեցին ըզպատմուծանն ծաղկեայ առ հայրն Իւրեանց, եւ ասին . . . Չայս դտաք, ծանկիւր եթէ որդւոյ քո՞ իցէ պատմուծանդ եւ եթէ ոչ . . . Պատմուծանս որդւոյ իմոյ է (Մնք.) — Վաղվաղակի հանէ՛ք զպատմուծանն առաջին, եւ ազուցէ՛ք նմա (Ղուկ.) :

Յորմէ

ՊԱՏՄՈՒՃԱԿ, (հանքէր)ապէր) :

Բազզ. հանդերձ եւ դերձակ :

— Գնաց Քեզկիրա քահանայ . . . առ Ողղա մարգարէ կին Սեղլովմայ, որդւոյ թեկուայ, որդւոյ Արասայ պատմուծակի (Դ. Թափ. Իբ. 14) : Եւ

ՊԱՏՐՈՅԿ, (սեռ.) պատրուգ-ի,

ՊԱՏՐՈՅԷ, հետեւողութեամբ Յու-

նականին, քանդի Յու. λείων, նշ. թէ՛ պատրոյդ, թէ՛ կտաւ եւ թէ՛ հանդերձ : — Զեղէզն Չախլախեայ՝ մի՛ բնկցէ եւ զպատրոյկն առկաթեայ մի՛ շիջուցէ (Եւ. Ուր. 3) :

ՀԵՐԻԻՆ, Յու. ἑρίσον, գործի ծակելոյ, զի ἑρίσσω, նշ. ծակել : — Աւցես հերիւն, եւ ծակեացես զուսկն նորա (Օրէ. ԺԵ. 17) : — Մակեացէ զուսկն նորա հերեամբ (Եւ. ԻԱ. 6) : — Մտայ թէ չեյանէ, ծակեացի տկանջն հերեամբ (Նիւ. Օր. 15) :

ՄԱՆ, բառ Երբ. ՚ի մեղ յաւելուածով մը՝ մանանայ, որպէս եւ Լիբանան, Մատաթիա, Յորդանան կոտանդիանոս : Այս յաւելուածի պատճառն յայտնի չէ : Նկատի իբր՝ քաղցր, նկատի նաեւ իբր՝ մանր :

— Եւ անուանեցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման, եւ էր իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ, եւ համ նորա իբրեւ զխորիսի մեղու : Յորմէ եւ

ՄԱՆԻ, (սեռ.) մանու, ՄԱՆԻՅՄ :

— Ընդ անկանել ցօղոյն շուրջ զբանակաւն, եւ ահա ՚ի վերայ երեսաց անապատին (իջեալ էր մահանայն) մանր իբրեւ զգինձ, եւ սպիտակ իբրեւ զեղեամն ՚ի վերայ երկրին (Եւ. ԺԶ. 14) :

Յորմէ (ման) ՚ի հակառակէն

ՄՈՒՆ, — Երբորդ հարուած մուծն խոշտանգիչ՝ ծանրածնունդ (կամ, մանրածնու, կամ մանրակծու), բարուց եւ կծուակիծ բանից նոցին (Նէ. Եւ. Ի.) : — Մուրկ փխրեալ եւ մանրեալ (Ղեւր. Բ. 14) : Տպ. մաքրեալ) :

ՄԱՆԱՆԱՅ, — Եւ մանանայն էր իբրեւ զսերմն գնձոյ՝ սպիտակ, եւ տեսիլ նորա իբրեւ զտեսիլ սառին, եւ շրջէր ժողովուրդն, եւ քաղէին,

եւ աղային յերկանի, եւ լեսուին յանդանի, եւ եփէին 'ի պուտան, եւ առնէին նկանս, եւ էր քաղցրութիւն նորա իրրեւ զխորխախ է-դոյ եւ զդոյ (Թ. Թ. Ա. 7-8):

Յորմէ 'ի հակառակէն ՄԱՆԱՆԵՆ, ՄԱՆԱՆԻՆ, զի նկատի իրր կծու, բարկ:

— Հասն մանանխոյ կծու է, եւ ջերմ բնութեամբ (Կոչ. Լ. 2):

— Որպէս մանանխի լիալ կակծեցուցէ, եւ ճնշեալ զկծեցուցանէ (Եբ. Ա. 1-7): Եւ

ԱՆԱՆՈՒՆ, (սեռ.) անանխոյ: Նոյնպէս կծու եւ բարկ:

Բաղդ. սոխ եւ սեխ, թութ' եւ թթու, դեղձ եւ դաղձ, քաղցր եւ քացախ, պաղատիտ եւ տորպ:

ՆՈՒՇ, Լատ. nux, (սեռ.) nucis, Յորմէ

նժ, — Նշին ծաղկէ գուշակ գարնան, զուսով պճնին վիպքն՝ արեան (Ծնոր.):

ԳՐԱԻ, Պրս. گریه, նոյն նշանակութեամբ: — Որ զգրաւ պարտապանի դարձուցանէ (Եզէ. ԺԸ. 7):

ԳՐԱԻԵՄ, Պրս. گریه, նոյն նշանակութեամբ:

— Մի գրաւեցես զվերին եւ ըզներքին երկան, զի զոգիս գրաւէ այնպիսին (Օբն. ԻԳ. 6): — Եթէ գրաւեցես զբաճկոն ընկերի քո, նախ քան զմտանել արեւու դարձուցես անգրէն (Օչ. ԻԲ. 26):

ԳՐԱԻԱԿԱՆ, Պրս. گریه, նոյն նշանակութեամբ: — Զի նշ գրաւական տաց քեզ. եւ առէ. զմտանիդ, եւ զգինդդ, եւ զգաւազանդ (Մնոր. ԼԸ. 17):

Եւ քանզի Պրսկ. گریه, նոյն նշ. գրաւել, նշանակէ նաեւ՝ հասարակ. ուստի եւ 'ի մեզ 'ի հասարակ:

ԱՌՀԱԻԱՏՁԵԱՅ, որ նոյն է ընդ քրեւոյն: — Առհաւատչեայն գրաւական առի (Ու. Եբ. Ե): Եւ

ԿՐՕՆ (*), կրաւն, իրր համառութիւն բառի՝ գրաւ (ա կ ա) ն ԿՐՕՆԱԻՈՐ (**), որ առի եւ

ՀԱԻԱՏԱԻՈՐ, ԿՐՕՆԱԻՈՐՈՒԹԻՒՆ, — Կրօնաւորութիւն սուրբ եւ ա-

նարատ... այս է, այցելու լինել որբոց եւ այրեաց... անարատ պահել զանձն յաշխարհէ (Թ. Ա. 27):

Ի բառէս՝ քրեւ, գրաւական, Յն. ծո՛ւ, նշ. եւ կրօն, եւ կարծիք:

ՎԱՐԿ, զկազմութիւնն բաղդ. քուեայ եւ վէգ,

ՎԱՐԿԱՅ, կարծիք:

ՎԱՐԿԱՆԻՄ, — Զնոցայն լաւ վարկուցեալ քան զլուրն փրկութիւն (Մոր.):

— ՆՈՐԱԿՐՕՆՈՒԹԻՒՆ, — Նորկրօնաւորութեամբ մարդկան եմուտ յաշխարհ (ԻՏ. ԺԳ. 14): Այժմու Յունականն չեνοδοσία, (անախառութիւն), այլ թարգմանիչն մեր թուի ընթերցեալ, թերեւս ըստ իւրում օրինակին, չաينوδοσία, զի Յն. քաίνο՛ς, նշ. նոր, եւ քեνο՛ς, ընդունայն, անտոր (**):

(*) Կրօն, որպէս թէ կրեալ եւ պահեալ, կամ կրելի օրինար (Ն. Հյ. Բն.): — Կրօն բառը կիրք բառէն կը ծագի, այն նշանակութեամբ որ զԱստուած նանշելն մի հօր ցանկութիւն, եւ անդու վախար է մարդոց մէջ (Քրիստ. Շանչեանց, Տպ. Էջ. 1873):

(**) Կրօնաւոր, Պրս. گریه, Երր կրօղ. 'ի գրեթէ բաշել, կրել. որպէս եւ կրօնաւորն է կրող, ծուկալ, հարբերող, խաշակիր (Ն. Հյ. Բն.):

(***) Այսպէս Յն. քενογονία, որ ըստ մայնին է ունայնարանութիւն, Թարգմանուած է Ա. Տիմ. 2. 20, նորայն բառ, իրր թէ Յն, գրուած ըլլար քαينوγονία, (նորբառութեամբ): — Վճի՛ Տիմոթէէ, պահեն զուանդն խոտորեալ 'ի պղծոց եւ 'ի նորայն բառէն: Մինչդեռ մի եւ նոյն խօսքը, որ կրկնուած է մի եւ նոյն բառերով, Բ. Տիմ. Բ. 16. ('ի բնագրին), 'ի մեզ տարբեր կերպով Թարգմանուած է, հարազատութեամբ, Վճի՛ 'ի պղծոց եւ 'ի նորէ բառէն:

և երկրորդ մասն Յուն. բարիդ՝
 ὁδία, ունի կրկին նշանակութիւն,
 զի նշ. փառք, կարծիք, կրօնք,
 հաւատք: Եւ այսմ Յունական առ-
 ման եւ 'ի մեզ եւս՝ փառք, ('ի բար-
 դութեան) նշանակէ՝ հաւատք,
 ὁρθόδοξος, թարգմանի ուղղափառ,
 κακόδοξος, չարափառ, ἑτεροδόξος, այ-
 լափառ, ὁρθόδοξία թարգմանի 'ի մեզ
 նաեւ ուղիղ շարժումն է, «Ճշտոր-
 հեացես մեզ ընդ երկայն աւուրս ու-
 զիդ վարդապետութեամբ (Պարբ.):
 Եւ Յն. ὁρθοτομία, որ ըստ ձայնին է
 ուղիղ, քաջ կամ բարեք հաստա-
 նել, թարգմանեալ է 'ի մեզ «ուղիղ
 համոտեալ»: (Բ. Տէմ. Բ. 15) իսկ
 «կարծիքն իմ ընդունայն եղին ինձ,
 (Յոթ. ԻԲ. 20) մարթի թարգմանիլ,
 «Փառքն իմ ընդունայն եղին ինձ»,
 ուր Երբայեցին ունի, «Փառքն իմ
 նորագեցան յիս»:

ՀՈՏ, ՀՈՏԻՄ, ՀՈՏՈՏԵՄ, Յն.
 ὀσμή, Հտ. odor, նշ. հոտ, եւ ὄσω,
 (անց. կար.) ὀσάω, հոտառել, եւ
 ἴ ὀσάω, նշ. հոտ, եւ ὀσάω, հոտա-
 լէտ: Մերս մերձաւոր է, ՏՃ. ֆոֆ-
 տաք, հոտել, եւ ֆոֆտաք, հոտառել:
 — Արդ հոտեալ իցէ, քանզի չո-
 րքորեայ է (Յոժն. ԺԱ. 39): Յն.
 ἄσκη ὄζει:

ՈՅԺ, Յն. ἴς, նշ. ոյժ, կորով,
 δύεις, ողջ, առողջ, ողջ, ամբողջ,
 եւ δύεις, առողջութիւն, ոյժ, եւ
 զիք առողջութեան, ուժոյ, առող-
 ջութիւն անձնաւորեալ:

— Չայն առ ուժի գործէիր: —

մերժեցիք. եւ անս յայնապէս կերեւի որ
 Թարգմանչին օրինակն է որ այդ վրիպակը գոր-
 ժած է, եւ ոչ թէ Թարգմանիչն ինքն. որ եր-
 կիզածուՅեամբ Թարգմանած է՝ ինչպէս որ
 գտեր է:

Չի ոչ յաւիտեան է առն ոյժ եւ զօ-
 րութիւն: Յորմէ

ՅՈՅԺ, (մկ.), բաղդ. կար (կարո-
 ղութիւն) եւ կարի (մկ.): Եւ
 ժՈՅԺ, զկազմութիւնն բաղդ. ժա-
 ւանդ:

ժՈՒԺԱՄ, ժՈՒԺԵՄ, — Նեղու-
 թիւնք որոց ոչ կարէ ժուժալ (Եզ-
 նիկ):

ժՈՒԺԿԱՆ, ժՈՒԺԿԱՆԵՄ, բարդ.
 ժոյժ կալ, որ ունի ժոյժ:

ԵՐԻԶ, Պրս. բէ, բէ, նշ. չուան,
 բէ, ապաւանդակ, եւ բէ, հաս-
 տատուն:

ԵՐԻԶԱՊԻՆԻ, Պրս. բէ, շէ:

— Ել մեռեալն ոտիքն կապե-
 լովք, եւ ձեռքն երիզապնդօք
 (Յոժն. ԺԱ. 44): Այս արմատին կը
 վերաբերին հետեւեալ բառերը իր-
 րեւ նշանակիչք հաստատութեան,
 ամբութեան, պնդութեան:

ԵՐԻԶ, երկիր անմշակ. քարուա,
 կոշտ երկիր: — Չերէզն եւ զանարա-
 զարեր երկիրն ռողանիցէ (Փէլ.):

ԵՐԻԹ, «եղ»: — Մայրեւորն հեր-
 ձեալ փայտ մեծ, եւ եղեալ սեպս,
 ասէ ցառուծն եւ ցայսն, օգնեցէք
 ինձ պատառել զփայտն, զի՛ք իւ-
 րաքանչիւր զձեռս 'ի ներքոյ եւ ձգե-
 ցէք: Իբրեւ եղին, ոստոյց զե-
 իթման, եւ մնացին անլոյժ (Մի. Ա.
 22):

ԵՐԳՈՒՄՆ, ԵՐԳՆՈՒՄ,

Այտղէ նաեւ (Եզնիկ. ԺԳ. 16):

— Կենդանի եմ ես, ասէ Ազոյնայի
 տէր: Եթէ (իցէ) ուստերք նոցա
 դատերք ապրեսցին, այլ ինքեանք
 ապրեսցին, եւ երկիրն եղիցի 'ի
 սատակումն: — Եթէ մահ առաքե-
 ցից յերկիրն յայն... եւ նոյ եւ
 Յոր եւ Դանիէլ 'ի միջի նորա ի-
 ցին, կենդանի եմ ես, ասէ Ազոյ-
 նայի տէր, եթէ (իցէ) ուստերք եւ
 դատերք նոցա մնացեն: այլ նաքա
 արդարութեամբ իւրեանց զանձինս
 իւրեանց ապրեսցեն (Անք 20):

Փակագծի մէջ առնուած էջէ բա-
յը — եւ ան ալ՝ երկու տեղ — յայտ-
նի չէ թէ ինչու համար դրուած է,
որովհետեւ նշանակութիւն մը չու-
նի, եւ ոչ Յունարէնին եւ ոչ Եր-
բայեցեղէնին մէջ կայ այդ բայը:

Դարձեալ (Առք Ի. 3 եւ 31). —
Եթէ հարցանել գայք դուք առ իս.
կենդանի եմ ես, եթէ սաց ինչ ձեզ
պատասխանի, առէ Աղոյնայի տէր,
եւ (Ժ. Բ. 3.) — Կենդանի եմ ես,
առէ Աղոյնայի Տէր, եթէ լինիցի
առակից այդ որ աստ ՚ի մէջ Իսրա-
էլի:

Դարձեալ (ՃԼԱ.) Թէ մտից...
թէ ելից... թէ սաց եւ այլն: (Տպ.
Բէ ոչ Ժող.) Թոյնն՝ թէ մտից. —
εί εισελεύσομαι ὡς ὄμοσα ἐν τῇ ὀργῇ μου εἰ
είσελεύσοντας εἰς τὴν κατάπαυσιν μου.
Այս խօսքը բաղդ. Եբք. Գ. 11—18
եւ Գ. 3—5:

Իսկ (Սուք. Գ. 11). — Որպէս
երդուայ ՚ի բարկութեան իմում՝ թէ
ժողովն ՚ի հանգիւսք ՚ի, (կամի ասել,
մի՛ մտցեն): Ետեւ բաղդ. Մարի. Ը.
12. — Զի՛ է զի ազգս այս նշան
իմդքէ, առէն ասեմ ձեզ Բէ որոշի
նշան ազգիս այսմիկ: (Այսինքն՝ ոչ
սացի): Յն. — εἰ δὲ θέσεται σημεῖον:

— Առէ Տէր ցՄովսէս... կեն-
դանի եմ ես, զի որ... ոչ լուան
ձայնի իմում, թէ տեսանիցեն զեր-
կիրն զոր երդուայ հարցն նոցա (Թու.
Ժ. Գ. 20—23):

Յորմէ ՚ի հակառակէն
ԶԵՐԻ, ԵՄԵ, ոչ ԻՄԻ:
Բաղդ. ճշմարիտ եւ մարթ:
Յորմէ (երբզ կամ երէզ) ՚ի հա-
կառակէն՝
ԵՐԵՄԻ(*), նկատեալ իբր՝ փափուկ:
Բաղդ. Կուշք եւ Կուշք: — Երեսք

(*) . . . Այս վերջին ճշմարտութեան ան-
սուտ վկայ են երեւ, երեւ, երեւ, որոնց նախ
նաւոր ձեւերն էին աներկբայացէս՝ Երէք,
տրես, Երուշտ, (Հնդեբ, Եսիս. 67):

կնոջ պոռնկի եղեն քեզ, անամո-
թացար առ ամենեւեան (Երեւ. Գ.
5): — Կարծրացողին զերեսս իւր-
եանց քան զլէմ (Երեւ. Ե. 3):

ԶՅունական ձայնն σκληροπρόσπος
(ժպիրճ երեսօք) գտանեմք թարգ-
մանեալ ՚ի մեզ (Երեւ. Բ. 4). «Որ-
դիք Երեւ. Ե. 3 եւ խտտասիրտք են առ
որս առաքեմն զքեզ», Իսկ — Եր-
թալ՝ յերեսաց սովոյն պանդխտա-
նալ յայլազղիս (Երեւ. Գ. Թ. 4): —
Աղքատացաւ յոյժ Իսրայէլ յերեսաց
Մաղրամու (Գուք. Զ. 6): — Յերե-
սաց անիրաւութեան բաճնայ ար-
դար (Ե. Ծ. 10): — Աշտարակ
հզօր եղեր ինձ յերեսաց թշնամոյն
(Սուք. Կ. 4):

Այս ոճը հասարակ է Հայոցն, Թոյ-
նին, Պարսկին եւ Թրքին: Պրակ.
Բուշ, եւ Արար. Է. 5, նշանակեն
երես եւ պատճառ:

Յորմէ (երես)
ԵՐԱԶ(*), ՚ի մերձաւորութենէ ձայ-
նիցս Պրու. Բուշ (երես) եւ Արար.
Բուշ, Բուշ (երազ), Յն. μορφή,
յորմէ Լատ. forma, նշ. երեւոյթ,
տեսիլ, երես, եւ μορφεύς, մորփեւս,
մորփէոս, զիք քնոյ եւ երազոց:
Յորմէ եւ ՚ի մեզ

ՄՐԱՓ, ՄՐԱՓԵՄ, բառք որ տան
զանկրէպ հաւաստիս ոսկեղարեան
հնութեան, որպէս եւ բառքս դաճ,
դաճաճ, թիթեղն, դերձան եւ այլն:
որք չեւ եւս երեւեցան ՚ի մատե-
նագրութիւնս նախնեաց ցարդ ՚ի
լոյս եկեալս:

Մորփէոս զիք քնոյ եւ երազոց,
որ գամենայն կերպարանս կերպա-
րանի առ ՚ի պատրել ՚ի քուն զմար-
դիկ:

Պրու. Խոյ՝ նշ. քուն եւ երազ,
եւ Իեւ՝ նշանակէ

ԽԱԲ, ԽԱԲԱՆԲ, — Արար խարա-
նօք (Գ. Թ. 4. Ժ. 19):

(*) Բառից վերջին երկու զիրր՝ մասնիկ
նկատուած է ՚ի Քերական. Զարգ. 1496:

ԽԱՐԷՆԻՔԻՆ, խարդախութիւն, պատրանք, դաւանք, եւ Արար. Խարդաչ, նշ. խարբայ: ԸՆԴ ԽԱՐԱ:

ՀԱՆԳԵՐՁ (*) գրի եւ ԱՆԿԵՐՁ, — Կայուտակ անդերձ (ՆԻ. ԵԼ. ՃԺԴ.): — Վասն ասուեայ եւ կայուտակ անդերձից (ՆԻ. ՂԵՊ. ԽԲ.): Թորմէ

ԳԵՐՁԱՆ (**), (անդերձ—դերձան) 5 6 1 2 3 4

Եւ ԳԵՐՁԱՎ, — Ազէ ասա՛ ընդ դերձական եւ ընդ թագազորման (Ուկ.): Պրս. ԿԵՐՁ, նշ. կցորդութիւն, տեղին կցորդութեան, կարան հանդերձից. յորմէ թՐք. ԿԵՐՁ էՆՉԷԷ, (կցորդել) եւ Պրս. ԿԵՐՁԷՆ, ասեղն, ԿԵՐՁԷՆ, դերձան, եւ ԿԵՐՁԷ՝ դերձակ:

Իսկ ասաջին մասն մեր բառին հան, որ եւ՛ ն, Պարսիկ է՛ նէ՛, որպէս եւ ՚ի բառքս հան-զէպ, հանդիպիմ, յան-դիման. ուստի՛ հան-ԿԵՐՁ՝ նշանակէ ազանելի ինչ ձեւեալ եւ պնդեալ ասղանեալ, կցեալ կարանաւ, եւ յընդարձակ միտս՝ ձորձ, կապերա, « Իբրեւ զհանդերձս (Են. բάχος) ապարահից ամենայն արդարութիւն մեր » (Եւ. ԿԴ. 6): Իսկ Բ. ԹՊԶ, Ա. 24. « Որ զգեցուցանէր ձեզ կարմիրս հանդերձ զարդուն ձերոց », Են. « Հանդերձ զարդուն ձերոց », համաձայն օրինակին որ ՚ի շանօթութեանն Զոհրապայ: Եւ որովհետեւ հանդերձ է ազանելի կցորդեալ կարանաւ, աստի ասեալ է նշանակել պարզապէս կցորդութիւն, կցորդ, կից, եւ է բառքերականաց՝ ԿԵՐՁԱՆՆԷՆ:

(*) Ի համ՛ դարձ, շուրջ պատող զմարմինս (Ն. ՀԿ. ԲԱ.).
(**) Գերձան ա՛ մասնիկ ցուցուած է ՚ի Քեր. Զարգ. 1493:

ՀԱՆԳԵՐՁ, — Հանդերձ Մարեմա, — ձեօք հանդերձ, — հանդերձ այսու ամենայնիւ: Իսկ Եւկ. Ա. 11. « Մեծատունն հանդերձ շահիւքն իւրովք թարչամեացի ». Եոյնն ունի « Ի հանդերձս կամ ՚ի հանդերձս ». զի Են. πορεία, նշ. ընթացք, գնացք, ճանապարհ, πορεία, ընթանալ, եւ πορισμός, շահ, πορίζω, շահիմ: Իսկ ԴՊՊ. Բ. 14. « Ոչ կարացին ընդզէմ կալ թշնամեաց իրեանց ընդ սրս պանկեղան ». զի Են. πορεία, (տե՛ս ՚ի վերայ) մերձաւոր է եւ ձայնիս՝ πορεία, (պանկել), եւ պատճառող շիտթութեանցս:

Հանդերձ կոչի ամենայն զգեալ պարտաբեւ, այսինքն՝ յեւեւ, կրեւ, եւ բառ այսմ՝

ՀԱՆԳԵՐՁԵՄ, նշանակէ՛ պարտաբեւ Է՛ւ: — Թարուցեալ Բաղամա ընդ առաւօսն, հանդերձեաց զէջ իւր (ԹՊՊ. ԻԲ. 21): — Հանդերձեաց զէջն, եւ ասէ. վարեալ եւ գնալ (Դ. ԹՊԶ. 24): — Էր Դաւիթ զգեցեալ պատմուձան հանդերձեալ Բ. ԹՊԶ. Գ. 15): — Արկցէ ՚ի վերայ նորա Ահարոն խուճի հանդերձեալ, աղացեալ մանր: — Եորժամ զճրագան հանդերձիցէ, ծիսեացէ խուճի ՚ի վերայ նորա (ԵԼ. Լ. 8): — Տո՛ւր երկուս պատմուձանս հանդերձեալս (Դ. ԹՊԶ. Ե. 22): — Զաւեախս կենաց ունի՛ զարգիս եւ ըզհանդերձեղցն (Ա. ՏԷԲ. Դ. 8):

ՀԱՆԳԵՐՁԱՊԵՏ, գրի եւ ԱՆԿԵՐՁԱՊԵՏ, իշխան, վերակացու, տնտես, տաճարապետ, Են. οικονόμος, ταμίας, իբր՛ թարգմ. Տձ. քաջիւն աղաք:

— Մ՛՛ւտ ՚ի դիւան անգր, առ Սոմնաս հանդերձապետ (Եւ. ԽԲ. 15): — Հանդերձապետ քաղաքին (Եւ. ՔԵ.): — Հանդերձապետ Եղազացւոց այխարհին (ԱՊՊ.):

Ուրիշ բառ է ԱՆԿԱՐՁ, ԱՆԿԱՐՁԱԳԻՐ, Պրս. էն-

տէրչ, որ նշ. պատուէր, կտակաւ աւանդեալ վերջին կամք, որոյ բայը կըլլայ՝ եւրեբէրէն: — Անդարձ առնէ, եւ քահանայն գրէ 'ի թղթին գրան անդարձի նորա (Կանոն):

Իսկ
Ընթեմնոսիւմ, (կտր.) ընթերցայ, (հրամ.) ընթերցելի:

Ընթերճոսիւմ: Մերձաւորութիւն ձայնիցս՝ հանրէր՝ եւ ընթերց(ուած), թուի պատճառեալ 'ի մերձաւորութենէ Պարսիկ եւ Արար. բաբիցս՝ տէրչ (կցորդութիւն) եւ տէրս (գաս, ուսումն, ընթերցումն), յորմէ Գրութէրէն, (գասախօս, ուսուցող, վարժապետ): Յորմէ

Ընդեմ, ԸնՏեմ, բաղդ. կարգալ եւ կիրթ, սփեռա եւ սփոր: Իսկ

ՎԱՐԺ, ՎԱՐԺԵՄ, Պրս. Էրդէրէն, նշ. սփորել, վարժել, գործել կամ առնել ինչ 'ի սփորութենէ, եւ Էրժժ՝ նշ. սփորութիւն, վարժութիւն:

Յորմէ

ՎԱՐԺԱՊԵՏ,

Այլ է

ՎԱՐԿԱՊԵՏ, Լատ. veritas, նշանակէ՝ ճշմարտութիւն, 'ի ձայնէս veras, որ նշ. ճշմարիտ, եւ թուի արմատ մերումս վարդապետի, Յն. ἰεροδιδάσκαλος, եւ ἀκητής, ուսուցող, հրահանգիչ, եւ ըստ կեղեցեոյ առեալ միանձն, կրօնաւոր: Մեր բառը կը պատասխանէ մանուանդ՝ եւ Արարականիս՝ ֆօքէն, (ուսուցող), Լատին բառս՝ doctus, (գիտուն, հմուտ, բազմամուտ, յորմէ doctor). եւ doctor legis, (վարդապետ օրինաց, ճշմարտութեան օրինաց, վարդապետ օրէնագրութեան, մեկնիչ օրինաց). Յն. νομοδιδάσκαλος, եւ Ասորնականիս՝ Խորէ, որ նշ. ընթերցող, (վերձանող), մեկնիչ, վարդապետ օրինաց, զի եւ Արար. քըբօմէ, նշ. ընթերցումն: Թրք. օքթանալ, որ նշ. ընթերցող կամ տեղեակ ընթերցուածոց, տիպոս է

կեղեցականաց (գոյականաբար առեալ): Եւ ծանօթ ձայնդ՝ Խորէմ, Երբայիցերէն նշանակէ՝ Խորէմ:

— Վարդապետ, գիտեմք զի ճշմարիտ ես, եւ զճանապարհն Աստուծոյ ճշմարտութեամբ ուսուցանես (Մատթ. ԻԲ. 16): Յն. διδάχῃ, նշ. վարդապետութիւն. բայց երբ խօսքը մտար վարդապետութեան վրայ է, 'ի մեզ թարգմանուած է՝ ուղանք. — Ոչ ասաց զգուշանալ 'ի խմորոյ, այլ յաղանդոյ Փարիսեցւոցն եւ Սաղուկեցեոց (Մատթ. ԺԶ. 12): Յն. διδάχῃ, Լատ. doctrina:

Յորմէ 'ի հակառակէն
ՊԱՏԵՄ, ՊԱՏԵՄԻՔ, ՊԱՏԻՔ,
Վ, եւ Պ, լծորդք են, — Վանդակ եւ պինդ, մեհեանք, Պրսկ. կէրտէնդէնք:

Յն. ψευδοδιδάσκαλος, նշ. սուտ վարդապետ: — Լինէին եւ սուտ մարգարէք 'ի ժողովրդեանն որպէս եւ այժմ 'ի ձեզ լինիցին սուտ վարդապետք, որք սարգեալ մուծանիցեն հերձուածս կորստեան (Բ. Պետր. Բ. 1):

Այսպէս կազմուած է, չլիթիւրու համար ընդ պարթէմ, պարսոսթէն. եւ ընդ՝ պարթէմ, պարսոսթէմ, պարթ է եւայլն:

ՀԱՄԵՏԵՄ, — Համետեաց զէշիւր (Մտր. ԻԲ. 3). — Զոյգ իշոց համետեոց (Դատ. ԺԹ. 10):

Ծագեալ 'ի Պրս. ամարէն, որ նշ. պատրաստել, հանդերձել, կազմել: Յորմէ հայթայթեալ՝
ՀԱՄԵՏ, — Ամենայն համետ իշոյ յորոյ վերայ նստիցի . . . պիղծ լինի (Ղեւր. ԺԵ.). Յն. ἐπισάτω, ἐπισάτω, (τάτω, σάτω), պատրաստել, հանդերձել:

Յորմէ 'ի մեզ աշխ.
ՍԱԶԵՄ, ՍԱԶԱՆ, — Մէնչն Շանը սաղանէ, Ժամը կարճակտէ:

Այլ է

ՀԱՄԵՄԱՍ, Պրս. հեմմա, որ նշ, համընթաց, զուգընթաց, ընթացակից, եւ ծագի 'ի րայէս մեդէն, (գայ), նաեւ՝ հեմմա, նոյն նշանակութեամբ: — Ոչ գոտնի կին զեցիկ համեմատ սմա (Թոր. ԺԱ. 19):

ՀԱՄԵՄԱՏԵՄ, — Ընդ լուսոյ համեմատեալ առաւել գտանի (Իժ. է. 29): — Ընդ հոգեւորս զհոգեւորս համեմատեալք (Ա. Կրթի. Բ. 13):

Այլ է զարձեալ

ՀԱՄ, ՀԱՄԵՂ, ԱՆՀԱՄ, ԱՆՀԱՄԵՄ, ՀԱՄԵՄ, — Եթէ աղն անհամեայ: — Վանականդ... ծիծաղի՞ս եւ անհամբոս: Թն. ամոմոն:

* *

ՓՈՂ, Թրք. պոլ, պոս, Պրս. բուլ: Յորմէ

ՓՈՂՈՏԵՄ, Թրք. պոլուստ, պոլստ: Եւ

ՓՈՂ ՀԱՐԿԱՆԵՄ, Թարգմ. Թրք. պոստ լուստ: — Հարցին փող աւազափող եւ եկեղանցն ցրուեալքն (Ես. Իէ. 13):

ՓՈՂԱՐ, քառանգ: — Ետես զփողարան եւ զամբոս յոյժ (Մարտ. Թ. 25):

ՓՈՂԵՄ, աշխ. պոստ

Փողոց հնչումն նկատի իբր ձայն ուրախական, յորմէ 'ի հակառակէն ՈՂԲ, (ո ղ բ, բ ո ղ = փող):

2 3 1 3 1 2

— Փողոս հարաք ձեզ, եւ ոչ կաքաւեցէք, ողբացաք ձեզ, եւ ոչ կոծեցարուք (Ղուկ. է. 32):

Դարձեալ

ՓՈՂ, Պրս. բեւ, բու, նշ. խերելէշ, լուսայ, նաքարակիտ, ծանր բոս. եւ այս մտօք աւելի աշխարհարար է. իսկ գրաբարն է՝

ՓՈՈ, յորմէ՝ քառանգ, (տե՛ս ըզրառոյ): — Հանգանակօք եւ փոխովք մի՛ աղքատանար (Մէր. ԺԲ. 33): Տպ. քառ: Թն. δάειον:

ՓՈՈ ԱՌՆՈՒՄ, Թն. δανείζομαι Թրգմ. Թրք. էօթէնէշ լուստ: — Փոխ առնու մեղաւորն եւ ոչ հատուցանէ (Մարտ. ԼԶ. 21): Թն. δανείζο:

ՓՈՈ ՏԱՄ, Թարգմ. Թրք. էօթէնէշ էթէնէ: — Մեղաւորք մեղաւորաց փոխ տան (Ղուկ. Զ. 34):

Ուտտի ունիք՝

ՓՈՈԱՌՈՒ, եւ ՓՈՈԱՏՈՒ, — Եղիցի փոխառու իբրեւ զփոխառու (Եսայ. ԻԴ. 2): Թն. ὁ δανείζων ὡς ὁ δανειζόμενος:

ԼՈՒՄՈՍԱՓՈՈ, ՓՈՈԵՄ, ՓՈՈԱՆ, ՓՈՈԱՆԱԿ, ՓՈՈԱՆԱԿԵՄ, ՓՈՓՈՈԵՄ, — Զջուր մեր գնոյ արբաք, եւ փայտն մեր առանց քառանգի (Ուրբ. Ե. 4): Ետնն ունի ըն անագաւ, իբր փոխանակաւ. որ թուի ընթերցեալ անագաւ:

ՓՈՈԱՐԷՆ, իբր՝ քառանգ: ՓՈՈԱՐԻՆԵՄ,

Նոյնպէս է եւ

ՓՈՂՈՑ, Թն. πόρος, Թրք. պոլու, նշ. անցք, ճանապարհ, կիրճ, լեռանց մէջ, եւ հուն գետոյ:

ՆՐԲՈՓՈՂՈՑ, իսկ

ՊՈՂՈՏԱՑ, Թն. πλατύς, (ար.), πλατεΐα, (իգ.), զօրութեամբ՝ ձոց, նշ. արահեա, արքունի ճանապարհ, լայն քառանգ: Եւ

ՊՈՂՈՎԱՏԻԿ, — Եօջափեցից զքեզ իբրեւ զսուտի պողոպատիկ պատերազմողի (Զատու. Թ. 13): 'ի Թն. եւ յԵրր. չիք՝ պողոպատիկ, Նմանաձայնք են Թն. πλατύς, (պողոպոյ), եւ Պրս. բուստ (պողոպատիկ):

Երբմէ աշխ.

ՊՈՂՊԱՏ,

ՊՂՏՈՐ, Թրք. պոլուստ, նոյն նշ. իսկ՝ պոլուստ՝ ամա, պոլուստ՝ ամա պամած, ամպոտ: պղտոր:

— Թականէ աղբերն պղտորեալ է ջուր նորա (Եզնէկ):

— Վայ որ արուցանէ ընկերի իւրում հրապոյրս պղտորա (Աբգ. Բ. 15):

(պ (ու) լ (ու) տ)

(պ — զ — տ)

ո-լոր, բու-որ, սաք, տոչ-որ
տող-որ :

ՊԼՏՈՐՈՒԹԻՒՆ, — Զպղատրութիւն
աչացն . . . 'ի բաց պարզել (Եզնէ) :

ՊԼՏՈՐԵՄ, — Եկայք, իջցուք եւ
պղատրեացուք զեզուս նոցա, եւ ոչ
ստաց թէ . . . պղատրեցէ'ք (Աբմբ.) :
— Աս սմբակ պղատրէիր զձուրան
(Աբբ. Գ. 15) :

ՆՇԱՆ, Պրս. նշան, նոյն նշ .

Յորմէ համաստեալ

ՆԻՇ, — Ստիա ինչ արեան նիշ
ուշեկով յաշն (Սրբ.) : — Յայս նիշ
տեղուջ բնակէ (Վրտ. Հրց.) :

ՆՇԱՆԱԿՈՐ, իսկ, (Գործ. ԻԸ. 11)
« Ելաք 'ի նաւ մի Ազեքսանդրացի . . .
նշանաւորաւ Դիոսկուրացոց » : Յն.
παράτημον, եւ ստի' παράτημον τῆς νέως
(նշ. նաւու), որ է զարգ ինչ եղեալ
'ի պլուս նաւու, յորչումն յալոց .
եւ է պատկեր միում 'ի դից, որ-
պէս 'ի նաւու ստա' Դիոսկուրեանց :
ՆՇԱՆԱԿ, — Եւ այս նշանակ ձեզ .
գտանիցէք, եւ այն (Ղուկ.) :

ՆՇԱՆԵՄ, — Նշանեցաւ առ մեզ
լոյս երեսաց քոց (Սաղ.) :

ՆՇԱՆԱԿԵՄ, — Ազարոս նշանա-
կեաց հոգւովն սով մեծ լինել ընդ
ամենայն աշխարհ (Գործ. ԺԳ. 27) :

ՆՇԱՆ ՏԱՄ, — Որ մասնեւոյցն էր
զնա, եւ նոցա նշան : — Զայս նը-
շան տուեալ էր նոցա : Եւ

ՆՇԱԻԱԿ, Պրս. նշանակեան :

ՆՇԱԻԱԿԵՄ, իբր' նշանակել 'ի
յոսի միտա : Իսկ

ՆՇԱՆԻ, ՆՇԱՆ ՏԱԼ, ռամկակամ
է, եւ նիւթակամ թարգմանութիւն
թրք. նշանակեան :

ՆՇԱՆՏՈՒՌՈՒԹԻՒՆ, ՆՇԱՆԱԲՐՈՒ-
ԹԻՒՆ, թրք. նշանակ :

ՔԱՐՏ, ՔԱՐՏԷՍ, ՔԱՐՏԷՉ, —

Սպասեցաւ ամենայն քարտէսն 'ի
հուր . . . եզին 'ի մտի չայրել զքար-
տէսն . . . ա'ս դու քեզ քարտէս մա-
տենի . . . ա'ս դու ա'լ քարտէս . . .
որ էին յառաջնում քարտիսն (Ե-
բեժ. ԼԶ.) : — Քարտէզն եւ սեւա-
ղեղ եւ եղէզն . . . չնայնս այնու-
նեան 'ի քարան եւ յեղէզն (Սեբ.) :

Քաւ Յն. γάρτη; , Պրս. +եւդէր,
+եւդէշ, Արար. քրքու : Յորմէ

ԿԱՐԻԱՄ, Արար. քրքու, (Ենթեր-
շուք) :

Կարքու նշանակէ 'ի մեզ նաւե'
կուէլ . — Մեծածայն կարդացէք,
թերեւս . . . 'ի քուն իցէ, եւ յառ-
նիցէ (Գ. Թագ. ԺԸ. 27) :

Այսպէս եւ Պրս. քարտէս, նշ. ըն-
թեանուլ, եւ կոչել եւ երգել, յոր-
մէ քարտէս, (Երեւելիք եւ Ենթերշուք) .
այսպէս եւ Յն. ἀπομαι, նշ. երգել,
յորմէ 'ի մեզ' ասէլ : (Տե'ս զբառք) :
Յորմէ

ԿԻՐԹ (*), բաղդ. ընթեանուլ եւ
ընդել, ստիեսաէս եւ ստիոր :

ԿԻՐԵՄ, եւ
ԿՐՏԱՐ, զրեալ եւ ԿՐՅԵՐ, ԿՐՅԵՐ,
իբր' կրթատէր, համբակ, (ասացեալ
զաղայոց), եւ իբր թարգմանու-
թիւն Յն. φιλόποδος, φιλομαθής :

Յն. παιδεία, նշ. խրատ, կրթու-
թիւն, գաստիարակութիւն, ծագ-
եալ 'ի ձայնէս ποδς, (մանակ, որայ)

— Ի աղայականն ախ կրթու-
թեանի վարեցեալ զբանական ստա-

(*) Ըստ իմում ստուգարանուծեան կիրթ
բառը . . . իր ծագումը կառուու Արդ կամ Հորթ
արմատէն, 4 տար յախարական մասնիկ մ'է,
զոցեւ նիւթակամուծեան իմտա մը տալով
ինչպէս եւ յառաջիկայ բառերէն կերեթ, Թէ
բողգատուին զէմ առ զէմ : Կեզմ—եզմ, կե-
զակարծ—եզակարծ կամ յեզակարծ, կերպ-
երին, կեզտ—եզտ, կազորեմ—հաստ, հաս-
տայր : (Սուբրտա Վ. Պարոնեան, Արեւելեան
Մամուլ, Զմբռնիւ, 1880 Ապրիլ, էջ 552) :

նայ շնորհ (Պէր.) : — Ի վայելուչ վարժողաց զօգտակարագոյնսն կրթ-
թեալ խրատս (Անտ) : Ա՛յլ է՛

ԿԵՐՏ (*), ԿԵՐՏԵՄ, Պրս. Կէրթէն,
(առնել, շինել), և. Կէրթ (գործ, ա-
րարք), կր պատասխանէ Յունական
բայիս ποιέω (առնում), ποιητής (ա-
րարիչ, արարող, յօրինող, ճար-
տար), յորմէ բարդեալքս

ԳԱՍՏԱԿԵՐՏ, ՉԵՌԱԿԵՐՏ, ՓԱՅՏԱ-
ԿԵՐՏ, ՀՐԱՇԱԿԵՐՏ, և. յատուկ ա-
նուանց նեա

ՇԱՄԻՐԱՄԱԿԵՐՏ, ՏԻՊԱՆԱԿԵՐՏ :

Յօրմէ (կերտեմ)

ՔԵՐԹԵՄ, ՔԵՐԹՈՂ, ՔԵՐԹՈՒԱՅ,
ըստ մտաց ՚ի վերայ յիշեալ բառիցս
ποιέω, ποιητής, որ կ'ըսուի նաև
ճարտար, կամ Յունական ձայնիւ՝
ԿԵՐԵՐ :

Իսկ

ԳԻՐ, Յն. γράμμα, իսկ (Ա. Եզր.
Թ. 52), « Առաքեցէ՛ք զգիր այնո-
ցիկ որք ոչն ունիցին ինչ », Յոյնն
ուներ ἀποστολάς, որ թուի ընթեր-
ցեալ ՚ի մեզ ἐπιστολάς, (զգիրս, ըզ-
գիր) : միաք բանին է « Առաքեցէ՛ք
կամ տօ՛ւք ՚ի վայելիցող զոր վայե-
լէք՝ և. այնոցիկ որք ոչն ունիցին
ինչ » :

ԳՐԵՄ, Յն. γράψω :

ԳՐԹ, Յն. γράφω, կամ ՚ի ձայնէս՝
κεραία գրուած կամ եղանակ գրչու-
թեան : — Յոյս մի որ նշանակեց
մի է, ոչ սնցեղ յօրինաց (Մտքն.
Ե. 18) : Յն. κεραία : — Իւրագոյն
իցէ կրկին և. կրկրի անցանել, քան
յօրինացն միայ նշանակեցէ անկանել
(Ղուկ. ԺԶ. 17) : Յն. κεραία :

Աստի է ՚ի մեզ՝

ՔԵՐԱԿԱՆ, ՔԵՐԱԿԱՆՆ, Յն. κηρός,
նչ. մոմ, և. լայնարար՝ տախտակ

(*) Հին մատենագրութեանց մէջ միայն ար-
մատը կերթ կայ գործածուած : Կերթէ՛ յիս-
նոց մէջ միայն անտուած է : իսկ բարդու-
թեանր՝ յաճախ նաև ճնոց մէջ :

մումաղօծ, κίρωμα, և. κηρόω, նչ.
պատրաստել տախտակս մումալաւա :
Քանզի ՚ի վաղ ժամանակս մինչչեւ
մագաղաթին գրեալ նարեալ էր, մոմ
նայեալ արկանէին ՚ի տախտակս պը-
ղնծիս, և. ՚ի պողկէն և. ՚ի պնգա-
նալ մոմոյն, ապա գրէին ՚ի նոսա,
կամ գրչմէին գրչաւ երկաթեալ
(στόλος), և. վերին ծայրիւ գրչին
ջնջէին կամ քերէին զմիանգամ
գրեալն, ՚ի կոկիլ զանճարթեալիւնս
գրոյն կամ ուղղել զգիրպակս : և.
այս ևն միաք ստակաւոր բանին,
« Դարձուցանել կամ յրջիլ զգրիչն » :
Իբր՝ ուղղել, սրբագրել . . . « և.
զգրիչն դարձուցեալ անարդիցն արկ-
ցէ սեւ նիչ, զպերճանացն հասցէ
զգարդ » (Ուր. Ար. Գր. Գր. 444
— 445) : Վասն այսորիկ ՚ի մեզ՝ քեր-
թեմ, քերեմ ունին կրկին նշանա-
կութիւն : Որպէս և.

ԳՐԵԼ, ՚ի մեզ նշանակէ նաև՝ հա-
մարել, թուել, կարծել :

— Չյանցանս մեր քեզ գրեցեր :
— Այդ մի՛ գրեցի ինձ ՚ի յանցանս :
— Որպէս զվիմին զթիւ ոչ գրեցեր,
և. զաւագոյ. փոքու ուսանել մի
համարեցին (Նորէկ.) : — Գրես-
ցուք թէ բժշկեալքն էին ինչ նմա
անկ (Եղեկ) : Գրե-թէ, այսինքն՝ գրեա
թէ, համարեա թէ : — Մինչ գրե-
թէ լի իսկ լինել (նաւուն յարեաց) :
Տճ. սոյ՛ էի, (սայմաղ), և. սոյ՛
էի (սանմաղ), համարել և. կարծել :
յոյ՛ նմանձայնք ևն :

Եւ բարդութեամբ
ՈՐԿԵԳԻՐ, ՈՐԿԵԳՐՈՒԹԻՒՆ, ՈՐԿԵ-
ԳՐԵՄ :

Ուրիչ է
ՏԱՐԱԳՐԻ ԱՌՆԵՄ, իբր թարգմ.
Յն. προγραφή :
ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ, Յն. προγραφή :

Իսկ
ԳՈԳԵՄ,
ԳՈԳ, ԳՈԳՅԵՍ, ԳՈԳՁԻՐ, ՚ի բայէս
գողեմ, կողեմ, (ասեմ) :

Յն. ἔπω, (անել), բայց կը դոր-
ծածուի նաեւ մեր քրե' լեին նշա-
նակութեամբ, πές οτι ἤκουσα, (դրե-
թէ լսեցի) : Յունական ձայնքս՝ κρίνω
(զատել, համարել, կարծել) բային՝
մեր քրե' լին նա ունեցած ձայնա-
կան նմանութենէն պատճառած է
այս : Տե՛ս՝ ճշգրիտ :

ԳՌՆԱՊԱՆ, Պրս. րէրդու :

ՃԱՄԱՐՏԱԿ, Յն. σαμαρτακος, նոյն
նշանակութեամբ. (այս անունը մա-
տենագրութեանց մէջ տեսնուած
է՛ք, սակայն կայ բայը
ՃԱՄԱՐՏԱԿԵՄ, — Եւ Հոմերոս
զրարանեալ պաճուճեալ բանիւք ըզ-
նոյն ճամարտակէ (Եղե'կ) : — Ի
զուր է ճամարտակին նոցա (Անք) :

ԳՄԱՐՃԱԿ, եւ 'ի հակառակէն՝
ՃԱՌ, ԿԱՃԱՌ, — Ի զուրտ գրոց
գրեալ է փան իմ (Սու՛. Լթ. 8) :
Յն. κεφαλή, — Ի ճառս գրոց գրեալ
է փան իմ (Եք. Ժ. 7) : Յն. κεφαλή,
(զուրտ) : — Ճառ խաչին կորուսե-
լոյն յիմարութիւն է (Ա. Կրե'ն. Ա.
18) : Յն. ὁ λόγος :

ՃԱՌԵՄ, — Ճառեա երկրի, եթէ
խելամուտ արասցէ զքեզ (Յք. ԺԲ.
8) :

Յորմէ 'ի հակառակէն
ՃԱՌԱՏԵՄ, ՃԱՌԱՏԱՆՔ, եւ
ՃՈՌՈՄ :

ԱԳԱՆԻՄ, արմատ՝ այդ (ըստ
կրկին նշանակութեան) : Յորմէ

ԱԳՈՒՑԱՆԵՄ, զգնուել, զգեցու-
ցանել. Իջեւանել, կալ ուրեք մին-
չեւ ցայգ :

Ըստ առաջին նշանակութեան՝
— Հանէք զպատմութեան զառա-
ջին եւ ազուցէք նմա (Ղու՛. 4) = Ե-
զիցի նմա որպէս հանդերձ զի ա-

զանի (Սու՛. ճԸ. 13) : — Պատուի-
րեաց նոցա . . . ազանել հողաթափս
(Սու՛. Զ. 9) : — Ազուցեալ զոտս
պատրաստութեամբ (Եղե'ն. Զ. 15) :

Թրք. թելագրութիւն, պոլի գրառ
էլիք : Յն. ἰποδευω, նոյն թելագր-
ութեամբ կը նշանակէ նաեւ՝ ճա-
ճանել զի՛նչ յոյլ ինչ : Տճ. էլիքիք :

Յորմէ կը ձեւանայ նաեւ անունս՝
ԱԳՈՅՑՔ, (բառնալիք, ձող կամ
լծակ ազուցանելի ընդ օղամանեակս
բառնալ ինչ : Տճ. պոլիք) :

— Ազուցես զըմանն յօղաման-
եակն (Եւ ԻԵ. 14) : — Չուրեաց
նմա չորս օղամանեակս ոսկի . . .
եւ ազոյցս՝ բառնալ զնա աբուցիւքն
Անք Լէ. 10) : — Եղեն օղաման-
եակքն ազոյցք լծակացն առ 'ի բառ-
նալոյ զսեղանն (Անք Լէ. 14) : —
Եւ զազոյցս տապանակին արար
յանիւտ փայտից (Անք Լէ. 10) :
— Չուրենիսն ազոյց 'ի բազուկս նո-
րա եւ 'ի վերայ մերկոյ պարանոցի
նորա (Մանք. Իէ. 16) :

Եւ ըստ երկրորդ նշանակութեան՝

— Իսկ Հրեայքն, քանզի ուր-
բաթ էր, զի մի՛ անգէն 'ի խաչին
ազանիցին մարմնիքն մինչեւ ցշա-
բաթն, զի էր օր մեծ շաբաթուն
այնորիկ, աղաչեցին եւ այն (Յո՛վն.
ԺԹ. 31) : Տճ. սողալուճ : — Աս
մեզ ազի՛ր զի տարածամեալ է օրս
(Ղու՛. ԻԴ. 29) : Լաւինեղէն՝ ha-
bitus, (շունչ) նշ. հանդերձ, եւ
habito, բնակիմ, Պրսկ. վրադէ,
հանդերձ, եւ սպարէն, բնակիմ :

Յորմէ (ազանիմ)

ԱԿԱՐԱԿ, բաղդ. արկանելիք եւ
յարկ, Յն. ἀγρός, անեմ (զգօտի) եւ
ածու : Ըստ այսմ եւ

ՕԹՈՅ, Յն. ὀθόνη, ազգ ինչ զգես-
տու, մերձաւոր է ձայնիւ թուր-
քականիս՝ ὀθνη, (վրան), եւ օթու,
(սենեակ), յորմէ 'ի մեզ՝

ՕԹ, — Ի տունս Ասկաղոնայ առ
օթ գազարեցեան (Սու՛. Բ. 8) : —

Եկին առ նա յանկողինս օթի (Ե-
24. ԻԳ. 18): Եւ.

ՕՔԵՒԱՆ, Տես զգամ եւ զգնում:

ԳԱՐ, Արար. րէնը, (եզ.) էրնը,
(յթ.) դարք, յաւիտեանք:

Յորմէ եւ

ՇԱՐ, — Թագաւորի նման շարս
տասն: — Գուցէ ուրեք անուանե-
ալ շարքն ոչ դատ 'ի մէջ կարդե-
ալ (կամ կարծեալ) ամս նշանակի-
ցեն (Ես. ԿԷ.): Այլ է

ՇԱՐ, Յն. σείρα, σείρι, Թրք. արա-
— Իրրեւ զշար սակի է, զի եթէ
զառաջնոյն բուսն հարկանիցես, ա-
մենայն զկնի գայ (Ու. Կ. Մարտ.):

Դարձեալ

ՇԱՐ, (զաւառական), Պրս. արէ'
ազնիւ պատտառ Հնդկային:

Քիչ բանողին շար շապիկ,

Շատ բանողին շուլ շապիկ:

ՏԱՐԻ, եթէ չիցէ 'ի Զանդիկ սա-
րէրս բառէս: Նաեւ

ԱՄ, Արար. ամ, եւ Լատ. annus,
նշ. տարի: Յորմէ

ԱՄԻՍ, եւս եւ Յն. ամ, նշ. ա-
միս, (բառ Եւոզեան բարբառոյ):

-- Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն
ամսոց, առաջին եղիցի ձեզ յաւուրս
տարւոյ (Ել. ԺԲ. 2):

ԺԱՄԱՆԱԿ, Արար. զէմն, զէմնէ,
Յորմէ

ԺԱՄ

ԺԱՄԱՆԵՄ, հասանել 'ի ժամու,
ունել կամ գտանել պատե՛ն ժամա-
նակ: — Հաց անգամ ոչ ժամանէին
ուտել (Մարտ. Զ. 31): Յն. εὐχαιρούμαι:
ԱՊԱԺԱՄԱՆ, չհասեալ 'ի սահմանե-
ալ ժամուն, սնազանեալ, յեւ-
նեալ: Այլ է

ԴԱՐ, Պրս. ար, նշ. զագաթն:

— Դիմեաց ամենայն երամակն 'ի
դարէ անախ 'ի ծով (Մարտ. Ե. 13):
Յորմէ

ԴԱՐԱՒԱՆԳ, յորմէ 'ի հակառակէն

ԿԱՐԱՒԱՆԳ, բազդ. կոշա եւ կուշա,
քծուար եւ քածուարտա, խեցի եւ
ցեխ, թրծել եւ թրջել:

— Կիրաւորեցաւ ընդ կարաւանքն
'ի ներքս (Ա. Թագ. ԼԱ. 3): Եւ

ԴԱՐԻՄ, (ասացեալ զհասցց,
զթռչնոց). կալ հանդիլ, զազա-
րել 'ի բարձու:

ԴԱԴԱՐԵՄ, յորմէ 'ի հակառակէն

ԴԱՐԱՆ, — Դուք յարիջիք 'ի դա-
րանէ անի, եւ մտջիք 'ի քաղաքն
(Յէս. Լ. 7):

ԴԱՐԱՆԻՄ, — Նախ զարանեալ:

ԴԱՐԱՆԱՄՈՒՏ, — Տեսէ՛ք զի դուք
զարանամուտ լինիցիք յետուս քա-
ղաքին (Յէս. Լ. 4):

Յորմէ (զարանիմ) 'ի հակառակէն
ԹՈՒՆԻՄ, ԹՈՒՂԻՄ, բազդ. առ
եւ ապուռ, եւ ապրիմ, պրկեմ եւ

փրկեմ, պնդեմ եւ պնդիմ, սեւե-
որիմ եւ սուտանեմ, ընդգրկեմ եւ
ընկրկիմ, ապանամ եւ պանամ:

ԹՈՒՂԲ, թեւք, թռչող:

ԹՈՒՂՈՒՆ, ուն՝ մանիկ, որպէս
չարժ-ուն, գնայ-ուն, թաք-ուն:

Այլ է

ԴԱՐ, շուրթ լէ: Պրս. ար, ար, նշ,
կոճաա թիւ:

ԽՆԾՈՐ (*), ԽՆՁՈՐ, ծագի յԱ-
րար. ար, խնդ, (խոզ), թեւազրու-
թեամբ Յունականին, զի Յն. χνός,
որ նշ. խնձոր, է նաեւ ընդհանուր
անուն ամենայն զենլի անասնոց,
որպիսիք են, ոչխար, այծ, խոզ,
եւ այլն: Լատ. pomus, (ընդհանուր
անուն ծառոց պտղաբերաց), նմա-
նաձայն հանդիպեալ է Թրք. ձայնին
ար, (խոզ): Բազդ. մուկն, միս
եւ վառեակ, եւ ուրիշ պտղոց ա-
նուանց հետ:

(* խնձոր. որպէս թէ խնկոժոր, կամ,
խոնձելի, նախոնձելի, Ազատոյ պտուղ կար-
ծեցեալ: (Ն. 24. Բո):

ԵՐԴ, 'ի բարբառ Թրքաց, Էուրո' նշ. տուն, վայր բնակութեան, սեպ-հականութիւն հայրենի, վիճակ ժառանգութեան, քաղաք հայրենի, գաւառ հայրենի, հայրենիք:

— Ասցին իւրաքանչիւր ոչխար ըստ տունս ազգացն իւրեանց, ոչխար ըստ երգ (Եւ. ԺԲ. 3): Յն-
λαβέτωσαν ἕκαστος πρόβατον κατ' οἴκου πατριῶν, ἕκαστος πρόβατον κατ' οἰκίαν.

Ն. Հյկ. Բա. յետ վկայութեանն զոր օձէ 'ի մէջ. «Ոչխար ընդ երգ». յաւելու Յն. ըստ տանց հայրենեաց, եւ կամի ասել, թէ հանդէպ Յունականն ըստ հունց հայրենեաց՝ եղեալ է 'ի մերումս՝ ըստ Էրո, սակայն յայտնապէս երեւի զի 'ի Հայ թարգմանութեանս «Ըստ տունս ազգացն իւրեանց» կամ «Ըստ տանց հայրենեաց», եղեալ է հանդէպ Յունականին կատ' οἴκου πατριῶν. իսկ «Ոչխար ըստ երգ» փոխանակ πρόβατον κατ' οἰκίαν:

(Երգ) յորմէ 'ի հակառակէն

ՈՒՐԻ, (առուակ յոսոգումն պարտիզի): Բաղդ. ցամաք եւ ձմակ, նահանգ եւ նհանգ, գաւառ եւ կաւառ, յոր եւ Ըուր:

Լատիներէն՝ ORIO, նշ. ծագել, ելանել, սկիզբն առնուլ, որոյ ըստ հունարէն-թիւնն լինի ortus, եւ նշ. ծագեալ, սերեալ, ծնեալ, ծնունդ. յորմէ 'ի մեզ՝

ՈՐԻԻ, յորմէ 'ի հակառակէն

ԽՈՐԹ, — Ո՛ր որդի է զոր ոչ խըրատիցէ հայր. զի եթէ առանց խըրատու լինիցիք... ապա խորթք իցէք եւ ոչ որդիք (Եբք. ԺԲ. 8): Յն. νόθος: — Բաժանէ զխորթան եւ ըզսերտ որդիան (Ուկ. Եբք):

ԽՈՐԹԱՆԱՄ, ԽՐԹՆԱՆԱՄ, ԽՐԹԻՆ, եւ

ՈՒՐՁՈՒ, խորթ ուսար կամ գուսար, (նկատմամբ մօրուի):

— Որդի կրտսերոյ Պաղումի... եւ ուրջու Կղէնպատրայ (Ես. Գբ.):

— Ե՛ւս դժնդակ ծուխ որ ընդ մէջ մօրուին եւ բրջուաց ծխիցի (Սէբ.):

Եւ լաջնարար՝ անուանք ձագուց ոմանց չորքոտանեաց,

ՈՐՈՁ, յորմէ

ՈՐՈՁԵՄ, ՈՐՈՁ, — Ոտք զի թաթահերձ եւ կծղակարաչիւ է, եւ որոձէ ոչ, անսուրբ իցէ նա ձեզ: Եւ

ՈՐԹ, (սեւ.) ու, ուց:

ՍԼՈՁ, Ա՛յլ է

ՈՐՁ, Յն. ἄρπην, (որտան անասնոց):

— Որ կայցէ 'ի խաչին նորա որձ (Մատթ. Ա. 14):

Եւ այս Յունական անունէն է նաեւ յատուկ անունս

ԱՐԹԷՆ:

Ուրիչ է

ՈՐԻՆ: Յն. ὄρταλις է ընդհանուր անուն ձագուց անասնոց: Իսկ

ՁԱԽԿ, Յն. σπέρμα: — Տացես ինձ գաւակ ասն (Ա. Թագ. Ա. 11):

Յն. σπέρμα ἀνδρῶν, (գաւակ արանց): Բաղդ. որդի:

Յորմէ (գաւակ)

ՑԱԽ, — Տրտմութեամբ ծնցիս որդիս (Ծննդ.): Եւ

ՁՈՒ, Արար. ըս (եզ.), շէ՛քէ (յբ.): նշ. ժառանգ, որդի, գաւակ, Յն. αἵματις, ὄσπις, ուխտիս, այսպէս կոչին վայրք Զրարիք, ժառաէտք եւ արգաւանդահողք յաւազուսս Լիբիայ. յորմէ 'ի մեզ՝

Աւազ, — Լինէր իբրեւ գաւազ գաւակ քո (Ես. ԽԼ. 19): — Որոց խոստացար բազմացուցանել զգաւակ նոցա իբրեւ գաստեղս երկնից, եւ իբրեւ գաւազ առ արին ծովու (Դան. Գ. 36): Եորմէ

ՁՈՒԱՐԱԿ, թերեւս եւ

ԳՈՒԱՐ, ՏՈՒԱՐ, յորմէ

ՏՈՒԱՐԱՅ, որմէր Հայերէն է, եւ 'ի Թրքաց 'ի կիր արկեալ: Յն. ταῦρος, նշանակէ՛ ջուլ:

Ձաւակ բառն հակառակէն

ՁԱԾԱԾ, իբր սուսս իսուս:

— Մի՛ երկնչիր, որդնդ Յակոբ-

եան, զստածդ Իտրայելեան (Ես) :
Յն. աւիտաւոր : Եւ

ԱԶԱԶՈՒՆ, — Կլանէին եօթն հասկըն
ագազունք եւ խորչակահարք զեօթն
հասկան զգեղեցիկս եւ զատորս
(Մատ. ԽԱ. 24) :

Յորմէ (երգ) 'ի հակառակէն'
ԵՐԹԱՄ, բազդ. տուն եւ տանիմ,
ընդունիմ եւ ընթանամ, պրկեմ եւ
փրկեմ, աւարեմ եւ ապրիմ, ապա-
նամ եւ սրանամ, սեւեռեմ եւ սա-
ւառնիմ, փակեմ եւ փախնում,
վարկեմ եւ վարգիմ, ընդդրկեմ եւ
ընկրկեմ, պնդեմ եւ պնդիմ, մխեմ
եւ մղեմ :

ԳԱՄ, իրր' լինել 'ի շարժման, եւ-
լանել 'ի տեղեկէն յորում գտանի
ոք' երթալ ուր չէն :

Բայ անկանոն, ըստ քերականաց,
'ի Թրք. կէլէտ, իսկ անց. կոր.
ԵԿԻ, Յն. 7x0, նոյն նշ. :

Յորմէ (զամ) 'ի հակառակէն
ԿԱՄ, (բյ.) վեւ սարեւ հասարակ-
լէտք. զարձեալ Թրք. քուլմէ :

— Կացցէ արեգակն հանդէպ Գա-
բաւոնի (Յեւ. Ժ. 12) :

Կամ բային իրրեւ երկրորդ ձեւ
նկատի

ԳՈՄ, որում վկայէ ձայնի եւ նը-
շանակութեան մերձաւորութիւնն :
— Ոյր իցեն երկու հանդերձք, տա-
ցէ զմին այնմ ոյր ոչն քուցէ. եւ
ուր կուցէ կերակուր, նոյնպէս ա-
բասցէ (Ղուկ. Գ. 11) :

Նոյնպէս եւ բարդեալդ

ԻՆՔՆԱԿԱՅ, որ ասի նոյնպէս եւ
ԻՆՔՆԱԳՈՅ, (թէպէտ եւ առաջինն
է ընտրելի) : — Յայտնի ցուցանէր
եթէ ոչ ինքնակաց ինչ իցին . . . զի
մի' ինքնակաց կարծիցին զարարածս
(Ուկ. Ես.) : — Մի է յիւրմէ ինք-
նակաց, եւ ոչինչ յուժեքէ ընկալ-
եալ (Սեբեբ.) : — Երկու արմատս
բարոյ եւ չարի ասէ, եւ զայն ոչ

յղութեամբ եւ ճննդեամբ, այլ ինք-
նակաց (Եւրկ.) : — Ամենայն ինչ
որ չէր եւ եղեւ, արարած է, եւ
ոչ ինքնակաց (Անք) : — Քանզի
գինն եւ նորա մի ինչ ինքնակաց
պատճառ ամենայնի, որոյ ոչ յու-
մեքէ եղեալ, այլ ինքն անձամբ
ինքնակաց առաջին գտեալ (Անք) :

Փոճ բայէն'
ԳՈՒՅԷ, իրր' ստորագասական եւ
զանակ : — Ոյր գուցէ, տացի նաեւ
եւ յաւելցի, եւ ոյր ոչն գուցէ, եւ-
այն (Մատ. ԺԳ. 21) :

Եւ նոյնն 'ի հակառակէն, եւ իրր'
մակրայ, այս շուրջ ոք : — Գուցէ
եկեալ յանկարծակի գտանիցէ զձեզ
'ի բուն :

Այս մակրայր միշտ ստորագասա-
կան, կամ նոյն մտքով ապառնի
բայի վերայ կը գործածուի :

— Գուցէ երբեք վերասցի անձն
իմ 'ի քէն, գուցէ երբեք արարից
զքեզ անապատ երկիր (Եւրկ. 2-
8) : Թրք. շուրջ +է :

Իսկ ե՞մ բային ստորագասական եւ
զանակը

ԻՅԷ, ըզձականի (մակրայի) պէս
կ'ըսուի, ինչպէս նաեւ Թրք. շուրջ +է :

— Իցէ՞ թէ կենդանի լինիցին ոս-
կերքդ այդոքիկ (Եւրկ. Լէ. 3) :

Այս. կ'ըսու շուրջ +է եւ

ԻՅԻՒ, (բուն ըզձական), եւ ու-
րիչ բառով. — Ո՞ տայր :

Ուրիչ արմատէ է

ԳՈՄՔ, — Թաքեաւ ժողգուրդն
յայրս եւ 'ի գոմս եւ 'ի վէմս եւ 'ի
խորխորատս (Ա. Թաք. ԺԳ. 6) :

Պրս. +եմ, նշ. գոմք կամ փա-
րախ, եւ Տճ. +եմեւ, եւ նկատի
իրր ապահովութիւն յերեսաց դայ-
լոց եւ ուլոց վնասակարութեանց.
Նշանակէ նաեւ փայտեղէն նիզ կամ
աղթք, փակաղակ, աղխել զդուն
'ի զգուշութիւն եւ 'ի պահպանու-
թիւն : Եւ տտար է 'ի մեղ'

ԳԱՄ, իրր' աներկեւանութիւն,

ապահովութիւն, հաստատութիւն, ամբուսութիւն, հարաւորութիւն:

— Ուր խեղդեանոյն ոչ կորեն գամս գտանել յողորկ եւ ՚ի սեւ պատեանս զեանոյն (Վեջոր.): — Ունի կարացին գամ եւ մուս դտանել (Ու. Ե. 5): — Այնպիսի զորութիւն եւ մեզ Աստուած, որում ունի կարէ գամ գտանել շարութիւն նոցա (Ա. Գ.): Յորմէ բարգեայ

ԳԱՄԱԳԻՏ ԼԻՆԻՄ, եւ

ԳԱՄԱԳԻՏ ԼԻՆԻՄ, տե՛ս զիտեմ եւ գտանեմ: — Չլինէր գամագրա պաշարմանն (Եւ, Ք. 2): — Ոչ մահ կարիցէ գամագրա լինել (Ու. Մ. Գ.): — Չլինիցի ինչ քեզ այնուհետեւ գամագրա հուրն (Ա. Գ.): — Չտայցէ գամագրի տլինել իւրն այն ՚ի մկանունս մեր՝ ունելիացն նորա (Ա. Գ.): եւ

ԵՐԿԱՌԱԿԱՄ, իբր՝ սրեղեայ՝ հաստատեալ երկաթով: — Բեւեռապինդ երկաթագամ տապան գործել (Ա. Գ.):

Յորմէ ՚ի հակառակէն թուի ԲԱՄԱՆԵՄ, բազդ. պրկել եւ պըրծանել, փակել եւ փակել:

Յորմէ (երկաթագամ) թուի ՚ի մեզ՝

ԳԱՄ, իբր՝ բեւեւ: Ա՛յլ է

ԲԱՄԵՄ, որ նոյն է ընդ իմեմ, (տե՛ս զբառագ), իբր՝ ըմպել մինչեւ խողաւ, կամ մինչեւ ցամաքեցուցանել զբաժակն, յորմէ՛ լայնարար նշանակէ՛ ցամաքեցուցանել, սպառել զ՚իւրմն, քամել:

— Քամեաց զգգաթն, եւ էջ ցոյ ՚ի գգաթէ անտի (Դ. Գ. 2. 38): — Չմծղուկս քամէք, եւ զուղտս կլանէք (Մ. Գ. Ի. 24): — Եթէ ըզլուրն (հագարի) քամեալ՝ անապակ ըմպիցէ սք, ստաակի (եջէկ): — Չուր խոր է խորհուրդ սրտի անն, եւ այր իմաստուն քամէ զնա (Ա. Գ. Ի. 5): — Չբաժակն քեռ քո արբեա՛ զխորն եւ զլայնն... ըզբաժակն ապականութեան, զբա-

ժակն քեռ քո Շամբնի, եւ քամեացես (Ե. Գ. Ի. 33—34): — Պատրոյզ ճրագի, որ ծծէ քամէ զիւրն առ ՚ի կերակուր հրոյ (Վեջոր.): Ի բայէս՝ համ, որ ցուցանէ լինել ՚ի վիճակի հաստատութեան կամ անշարժութեան, ՚ի հակառակէն նշանակէ՛ լինել ՚ի վիճակի շարժման կամ անհաստատութեան:

ԿԱՄՆ, ԿԱՄՆԱՍԱՅԼ, ՅՆ. Ճաչա, (սայլ): եւ բայս

ԿԱՍՈՒՄ, (մանրել զորայս), մի՛ չփոթեր ընդ, հասեմ, հասեցուցանեմ: — Արոր կազմել եւ լուծո յորիւրինել, եւ սայլս եւ կամունս, զորանն կտել եւ կատել (Ու. Մ. Գ.): — Չկանայս եւ զմանկտի հանէին ընդ ցից սայլից, զիէսա ՚ի ներքոյ կամացն արկեալ կատուին (Բ. Գ.): — Ունաս կատոյր ՚ի կալն ցորեան (Ա. Մ. Գ. Ի. 20): — Կանդեանց եւ կա՛ս զնոսա, դուստր Սիտֆելի (Մ. Գ. Ի. 13): ՅՆ. ἀναστῆθι καὶ ἀλόα αὐτοῦ, θύξτεσθε εἰσὼν:

ԿԱՄ, (չգ.) բառ նշանակիչ անհաստատութեան. — մահ կամ կեանք, այո՛ կամ ոչ, ես կամ դու: — Կամ արարէք զժառն բարի եւ զպտուղ նորա բարի, կամ արարէք զժառն չար եւ զպտուղ նորա չար (Մ. Գ. Ի. 33): եւ ՚ի հակառակէն

ԿԱՅ, (այ.), — Ոչ հանդուսցէ ըզքեզ, եւ ոչ լինիցի կայ թաթից ուտից քոց (Օբ. Գ. Ի. 65): — Մինչեւ ցիբր ոչ հարկանիցեմք բունն զկայիցն եւ զմնայիցն (Ու. Փ. Գ. Ի. Ժ.):

ԿԱՅՈՒՆ, ԿԱՅԿԱՅՈՒՄ, — Կայկայեցաւ ազիտութեամբ շարահաստութիւն (Ս. Գ.):

Յորմէ ՚ի հակառակէն ԲԱՅԲԱՅԵՄ, բազդ. ստեղծանեմ եւ եղծանեմ:

ԶԿԱՅ ԱՌՆՈՒՄ, աչխ. հանդուցել: ԿԱՅ ՄՆԱՅ, (Ճաչորք): — Անդ յանձանձէր զկայ մնաց փողովըրդեանն (Ա. Մ. Ե. 53): — Անդ

յանձանձէր անէր զօրաւորն զկաց
և զմեաց զօրականին (Եւ. 12):

Թերեւս եւ

ԿԱՅՄ, նկատեալ իբր հաստատու-
թիւն կամ իբրեւ զօրաւոր ինչ, այս
խումբէն եղած ըլլայ: Տես զբառք:

ՏՃ. Կէ. 4 նշ. նաւ: Իսկ

ԿԱԼ, Յն. ἄλλως, նոյն նշանակու-
թեամբ, փախչելու համար 'ի ստո-
րեւ նշանակելոց: Բաղդ. ἄλλως, այլ,
այլ որ, եւ ἄλλα, այլ, սակայն, եւ
ἄλας, այլ: — Ուստի՞ կերակրեցից
զքեզ, 'ի կալոյ՞ եթէ 'ի հնձանէ:
— Ոչ գրաստ գոյ վիշապաց եթէ
զարդիւնս 'ի կալոց ուրեք կրիցեն
(Եւ. 14):

ԿԱԼ, նշանակէ նաեւ բակ լու-
սուսորոյ, մանուսնոց լուսնի, այս-
պէս եւ առ Յոյնս, ἄλλως, որ նշա-
նակէ՞ կալ, նշանակէ նաեւ՝ բակ
լուսնի, եւ Պրս. Ինքն (հարման),
նշանակէ՞ կալ, եւ բակ լուսնի,
(Ինքննէ՞ Ժոն), եւ Թրք. առի՞ ոչ ո-
րու, բակ լուսնի, ինչպէս բակ ոչ-
խարաց, քչչան ուրու, (չչէլի):

Նոյնպէս կր անսնես՝ կամ, կաս,
կայ, կաց, կալ, անուանք են.
ձեւացեալք 'ի բաշխո՞ կոմ. ոմանք
իբրեւ հաստատութիւն նշանակելով,
եւ ոմանք իբր՝ անհաստատ, շար-
ժուն: Ա՛յլ է

ԿԱՅԻՆ, Յն. ἄξιον: — Թէ անկցի
'ի մեղեխէն (Ն. Ը): — Խոփոյ եւ
կացնոյ յարգ (Ա. Թ. 4. Ժ. 21):
— Չեսք մեր փապարեալ են 'ի կաց-
նի (Եւ. 12): Ա՛յլ է զարձեալ՝

ԳԱՄ ՄԻ, իբր՝ մի անգամ, եւ է
համապատասխան բառիս անգամ, (տե՛ս
զբառք): — Որ գամ մի յայնպիսի
չարչարանս մասնեալ իցէ (Ո. 4.
Մ. 1): Նոյնպէս

ՄԻԱՆԳԱՄ, — Զամենայն զոր
միանգամ կամ ընդ թէ արասցին
ձեզ մարդիկ, ի մեզ աւելադրու-
թեամբ կր զորձաձուր, ինչպէս նա-
եւ 'ի Թրք. Ա՛յլ է

ՄԻ ԱՆԳԱՄ, Յն. 2παζ: — Մի ան-
գամ եւ Էրկիցոս: Իսկ

ԳԱՄ ԳԱՆ, ԶԳԱՄ, իբր՝ առաւել
քան զառաւել, կամ աչխ. էրկու-
— Գամ քան զգամ փառքարանայր,
(Երկու-էլ է Կէ. 1-2-3):

ՆԱՐԻՈՍ, Յն. νάρπη, νάρδον, νάρ-
τοι, Պրս. 2էրքն: — Նարդոս իմ
եւ զհոս իւր (Երկ. Ա. 12):

ԻՆՂ ՆԱՐԵԱՆ, Յն. μέρον νάρδου:
— Եկն կին մի որ ունէր շիշ իւ-
ղոյ նարդեան ազնուի մեծագնոյ, եւ
բեկեալ զշիշն եհեղ 'ի վերայ զիւրոյ
նորա . . . յասաջագոյն ինկեաց (Յն.
προελαθε μερίται) զճարմին իմ 'ի նշան
պատանաց (Մ. 1. Ժ. 3-8):

Իւզ նարդեան նկատի իբր իւզ օ-
ձութեան, որ զհերոս զլինոյ եւ ըզ-
մորթ մարմնոյ թանայ, փափկացու-
ցանէ եւ պարարէ, եւ որպէս ա-
ճառ պաշտի յօժումն մարմնոյ 'ի
փափկութիւն կամ 'ի մաքրութիւն,
(տե՛ս 'ի զիրոս Եւ. 1-2-3) Բ. 3, եւ 'ի
Դան. Ժ. 17). եւ զոր օրինակ յա-
ճառոյ պատրաստելոյ իւղեփեցաց
արուեստիւք նարեցաւ 'ի մեզ՝ հա-
կառակ նշանակութեամբ՝ աճառ,
(տե՛ս զբառք), 'ի ցուցանել զճիզոս
մարմնոյ, յորմէ եւ աճառագոր, (ա-
ռայեալ զբազկաց) որ ցուցանէ ըզ-
հորն եւ զկարչնեղ, նոյնպէս եւ 'ի
նարքեան իւղոյն պատշտեցաւ

ՆԵԱՐԳ, — Մի բան եւ ճիւղն եւ ա-
ճառն եւ նարդքն (Ա. 1-2): Յորմէ
ՆԵԱՐԳԱՊՈՍ, — Խորտակեցից ըզ-
բազուկս նորա հօրոս. ընդարձակոր
եւ զաճառագորս (Եւ. 1. Ը). Յն.
τοὺς ἰσχυροὺς καὶ τοὺς τεταμένους:

ՆԷՐԳ՝ նկատի իբր պինդ, զօրա-
ւոր, սոկուն, յորմէ 'ի հակասակէն
ՆԵԱՐԳ, իբր՝ փափկացոյն ներքին
մասն մարմնոյ: — Հան զլեարդդ եւ
զլեզիդ, եւ զի՛ր զգուշութեամբ . . .
վասն ո՞յր բարձաք զսիրտս եւ ըզ-

լեարդս եւ զլեզին ձկանս . . . սիրտդ եւ լեարդդ , եթէ ոք ունի դեւ կամ այս պիղծ , զայս արժան է ծխել . . . առցես դու 'ի սրտէ անտի եւ 'ի լեարդէ ձկանն եւ ծխեսցես (Տաճ. 2. 5—18) :

ԼԵՐՈՒՄՈՅԹ , թուի բարդեալ , զի Պրա. քէ-քէ՛ նշ. լեարդ : — Առցես զճարպն եւ զգմակն եւ . . . զլեարդարայթն (Եւ. ԻԹ. 22) : Բաղդ. կոշտ եւ կուշտ , (իբր՝ յոյժ փափկագոյնք) . եւ բաղդ. ընդերք , զնդերք եւ լընտերք , (իբր՝ ներքինք մարդոյ) :

* * *

ՆՐԱՆ , սուսեր , սուր , լուս , թուի լինել , Պրա. նարեան , որ նշ. նուրբ նրբին , բարակ : եւ որ ինչ նուրբ է , սուր է : Որպէս եւ

ԳՆՆԱԿ , ծագի 'ի Պրա. լէ-նէ-տ , յորմէ ՏՃ. լէ-նէ-տէ , նշ. նուրբ թիթեղն երկաթոյ , բարակ , տախարակ : Բաղդ. սուր :

— Զնրանն . . . անցոյց ընդ փոքս զօրավարին (Մուշեղի) : — Մոյկ ապուցեալ , եւ զնրանն յաղբեր կապեալ , եւ 'ի վերայ նրանին . . . — Զաջ թաթ ձեռնինն որ կայր 'ի վերայ դաստապանի նրանին՝ հարկանէր (Բուդ. Ե.) : — Եզին դանակ նմա որպէս զի հատցէ եւ կերիցէ . . . զգանակն . . . եհար 'ի սրտի իւրում . . . եհան 'ի նմանէ զնոյն գանակ , եւ եհար յիւրում կշտին (Անդ. Ե.) :

* * *

ՊՍՈՒԱԻ , բառ Պարտիկ , քարաձ , նոյն նշանակութեամբ :

— Նստցին ձերք եւ պառաւունք 'ի հրապարակս Երուսաղեմի (Ձտ. Բ. 4) : — Զրուցեն գնմանէ եւ պառաւունք (Պրեւ.) , — Զպառաւունս իբրեւ զմարս :

ՊՍՈՒՍԻԿՄ , պաււրեալ , հիննալ , (իբրք կամ նմանութեամբ) :

— Բժիշկը որ 'ի սկզբանն ցաւոյն դէպ իցէ , զայն 'ի սկզբանն մատուցանեն , որ յընդմիջէն՝ զայն 'ի միջոցի , եւ որ 'ի պառաւել ցաւոյն՝ զայն հուսկ յետոյ (Եզնէկ) : — Այլ ընդէ՛ր ոչ ամիցէ 'ի ձերանալ ցաւոյն : — Քանզի 'ի Յոյն լեզու՝ ցաւ , հիււանդութիւնն (ή ασθένεια) է , իրական , որպէս եւ պառաւն՝ նշանակէ՛ կին ձեր :

— Որպէս ասէ հին առասպելն , «Յաւորէն ձեռաց ելցէ վնաս» , ή άρραία (հին) իրական է , քանզի ամական է՝ պատշաճեալ գոյականի իւրում παραβολή (առասպել) , որ է իրական :

Բաղդ. (Յոք. Ժէ. 14) . «Զմահ կոչեցի ինձ՝ հայր , մայր եւ քոյր ինձ՝ զերբ» : Քանզի Յն. δ θάνατος , մահ , արական է . իսկ ή σαπρία , (կրր) իրական է :

* * *

ՀՍՄԱՅՆ , նոյն է ընդ՝ ասին եւ ասին , 'ի բարդութեան . — ամենաւկալ , — ամենազօր , եւայլն :

Յորմէ

ԱՄԵՆԱՅՆ , Պրա. հէ-ձէ , Արաբ. ամ-ձէ , Լատ. omnis, omne, Յն. πᾶν , նշ. ամենայն , — πανάγιος , ամենասուրբ , այսինքն , սուրբ քան զասինն :

ԱՄԵՆԵՔԵԱՆ , Պրա. հէ-ձէ-կէան :

ԱՄԵՆԵԻՆ , Պրա. հէ-ձէ-կէն :

ՀԱՄԱԿ , Պրա. հէ-ձէ-կէ ,

ՀԱՄՍԻՈՂ , Պրա. հէ-ձէ-կէ : Ա՛յլ է

ԱՄԷՆ , Եբր. նշ. եղիցի : — Եւ առասցէ ամենայն ժողովուրդն , ամէն : Նոյն բառ է նաեւ 'ի Նոր Կտակարանի , (ատէպ) . — Ամէն ասեմ ձեզ , — Ամէն ամէն ասեմ ձեզ :

Իսկ

ՀԱՄ , ('ի բարդութեան) , Պրակ. հէ-ձ , (նման , պէս) , — համամիտ , համեմատ : Որպէս եւ

ՀՈՄ , (նոյնպէս 'ի բարդութեան) ,

Թն. ὀμός, նշ. նման, հաւատար, — ὀμάνυμος, (հոմանուն) :

Ընարիլի է 'ի բարգուժիւնս հոմքան զհոմ :

ՄԱՇ, որեան, Պրս. հոմ, նոյն նըշանակութեամբ :

ԽՄԵՄ, նաեւ աշխ. — Զերմու. թիւն արեգականն ձծեաց խմեաց զնոսա ճառագայթիւքն (Վեջոր.) :

ԽՈՒՄ, կերխում,
ԽՄԱՆ, խմող,
ԽՆՈՒՄ, ջուրը թաթխուած,
ԽԽՄԵԼ, .

Պրս. Խոմ, նշ. զինի, եւ Քրդերէն՝ Խոմ, նշ. բնակիլի, եւ Պրսկ. Խեմ, նշ. կորաս զինուոյ, եւ Արաբ. Խոմ, նշ. զինի, յորմէ է՝ հոմոմար, (զինուլ) :

Յորմէ (խմմ)

ԽՈՒՈՍ, ջրարբի, խոնաւ տեղ, ծմակ. — Փուշն 'ի խոխոմս եւ յապառածս բուսանի (Ուկ.) :

Տես՝ քամիլ զբաժակն :

ԿԱՄՔ, Պրսկ. կեմ, Կեմ, նոյն նշանակութեամբ : Այս Պարսիկ բառ նշանակէ նաեւ

ԲիՄՔ :

Յորմէ (կամք)

ԲԱՐԵԿԱՄ, թարգմ. Պրս. Եկնկեմ : Յորմէ (կամք)

ԿԱՄՒՄ, — Այն ինչ կամէր առաւօտն 'ի գիշերոյն մերկենալ (Ա. Մկ. Ե. 30) : — Այն ինչ արեգակն ընդ երկիր ծաւալել կեմեր (Բ. Մկ. Ժ. 28) : — Իրրեւ օրն լուսանալ կեմեր (Անդ) : — Բանտապետն ձգեաց զսուսերն, եւ կեմեր երթալ զիւրովին : — Մինչդեռ կամէր ելանել յԱսորիս (Գործ. Ի, 3) : — Իրրեւ կամեցաւ զնա ածել Հերովդէս (Գործ.

ԺԲ. 6) : — Եւ մինչդեռ այդն կամէր լինել (Անդ ԻԹ. 33) : Թն. ἐμελλεν — Զինչ կամեցիս առնել (Գործ. ԻԲ. 26) : Թն. μέλλεις :

Ասոնք եւ ասոնց պէս շատեր, որ կեմէր բայով 'ի մեղ կը բացատրուին, ոչ թէ նշանակեն տիրապէս կեմեր, այլ ընդ բայի՝ կազմեն իբր պապանի ժամանակ բայի, պատասխանելով Յունականին՝ μέλλω, այսպէս նաեւ 'ի Պարսից լեզու՝ բայս Խեմէրէն, որ նշ. Խորհել, կեմեր, եւ ընդ բայի՝ կազմէ զպապանի ժամանակ նորին, եւ արդի Յունարէնն Յέλω (կեմէր) բայի օժանդակութեամբն կազմէ զպապանի ժամանակն :

ԲԵՒԵՒ, Թն. βεβαιος, նշ. ասոյդ, ձշմարիտ, հաստատուն :

ԲԵՒԵՒԵՄ, բաղդ. սեւեակեմ :

Յորմէ (բեւեռ)

ՎԱԻԵՐ, ՎԱԻԵՐԱԿԱՆ, Պրս. Կէր, նշ. հաւատար : Այսպէս եւ

ՍԵՒԵՒԵՄ, ՍԵՒԵՒ, Լատ. severus, նշ. պինտ, խիստ, ամուր, եւ Թրք. սեմ, նշ. մեղերի, աշխ. կեմ, եւ սեմերէն, սրածայր : Յորմէ

ՍԵՊ (*), ՍԵՊԱՅԵԱԼ, Բաղդ. երէզ եւ երիզ :

ՍԵՊԱԿԱՆ, հասարարան, իրեման, Բեմ :

ՍԵՓԱԿԱՆ, (ըստ յետոյ) :

Բառս՝ սեւեմ՝ փոխի նաեւ 'ի վեբ, Ի ՎՍԵՐ ԳԱՄ, ոչեմեր յատուան

Բեմեթ, իրեմար :

Կազմութիւնը բաղդ. վսեմ, վէզ, վէճ, վէպ :

ՍԵՒԵՒԵՐ ԲԱՅԻՆ հակառակէն է ՍԱԻԱՌԵՒՄ, բաղդ. սայանալ եւ սլանալ, թրծել եւ թռչել :

ՍԵՊՈՒՀ, Պրս. Եթեմ, նշ. հեծելազօր, եւ պատասխանէ Գաղղիական chevalier, յորջորջման (սապետ) : Իսկ

(*) Սեպ եւ Սեպահ ըստ մեզ տարրեր արժատէ բառեր են, Սէպէտ եւ Ն. Հիկ. Բո. եւ Քերական, Զարգ. համարին լինել նոյն :

ՇԱՊՈՒՀ (*), Պրս. շափուր՝ է յա-
տուկ անուն, եւ թարգմանի՝ որ-
պայտի: Աւերմք
ՀԵՂՈՅՍ, բուեա, Յն. ἦλος, նոյն
նշանակութեամբ: Եւ
ՀԵՂՈՒՍԵՄ, բուեաել:

ԵԶ, ծագի 'ի Յն. εἶς, որ նշ. մի,
ոմն (արական): — Մահուամբ եւ
զոյն ուրուք 'ի նոցանէ (Պրս.):

Յորմէ
ԵԶԱԿԱՆ, Յն. ἐνικό:,
Յայսմ արմատոյ է նաեւ՝
ԵՍ, զերանուն Ա. զբնաց, եւ
նկատի իբր՝ միութիւն, մի, Յն.
εἷς, Արար. էւս, նշանակէ՝ ես, եւ
զուգածայն գտանի Յունականն ինչ
(մի, հյց. εἷς, ուղ. արական):

Արպէս եւ Բ. դէմն՝
ԿՈՒ, նշ. երկուութիւն, երկու:
Լա. tu (զու), մերձաւոր է ձայ-
նիւ ընդ duo, եւ ընդ Յն. δύο,
(երկու): նոյնպէս եւ Պրս. Բէւյ
(զու), եւ Խէւյ (երկու):

Ապա չէ անդէպ ասել, թէ Յն.
εἷς, եւ Արար. էւս, եւ հյ. եզ. եւ
Լա. tu, եւ Պրս. Բէւյ, եւ Լա. duo,
եւ Պր. Խէւյ, թեւադրած են՝ մեր
Ա. եւ Բ. զբնաց զերանուններն՝ էս
եւ Խս. այսպէս եւ Պրս. մէս, եւ
Չեղաթա, մէս, որք նշանակեն՝ էս,
ասիթ եղած են մեր անորոշ ան-
ուանց

Մէն, — Ասին մէն մի զահեկան
եւ նոքա (Մարթ. Ե. 9), ἔλαβον, եւ
καὶ αὐτοὶ ἀνὰ δυνάμιον, այսպէս եւ
Արար. էւե, որ նշ. էս, նմանաձայն
գտանի Յն. (εἷς) ἕνα, որ նշ. մի,
(հյց.):

Յոյնին մէն (εἷς) ասնուած է իբ-

(*) Դիտելի են Շափուր եւ Կար-
ուս վերայ կատարուած խաղը. Շափուր՝ Պար-
սիկ ծննդամբ շափուր, եւ Կար-
ուսիկ ծննդամբ զարսիկ հրնչ-
մամբ Կարուս:

բու էս, եւ Պարսկին էսը (մէն),
ասնուած է իբրեւ մի:

ՄԻՆ, մի՛ շփոթեր ընդ՝ մի:
— Մինն պարտէր հինգ հարիւր
զահեկան, եւ միւսն յիսուն:

Յորոց
ՄԵՆԱՒՈՐ, ՄԵՆԱՆԱՄ, ՄԵՆԱԻՈՐ,
— Զիւրդ... նստաւ մենացեալ
քաղաքն քաղմաժողով (Ողբ. Ա. 1):
ՄԵՆԱՍՍԱՆ, իսկ
ԶԵԶՈՔ, ընթերցի՛ր չ-եզ-սք. իբր՝
էս ոչ մի ոչ, եւ թարգմանութիւն
Յն. οὐδέτερος, որ նշ. ոչ մին եւ ոչ
միւսն:

ՄԻ, (աչխ. մէկ), մία, իգականն
ձայնիս εἷς. իսկ (Եւս. ԺԲ. 9),
« Զթագաւորն Երիքովայ զմի, ըզ-
թագաւորն Գայեայ... զմի, զթա-
գաւորն Երուսաղեմի զմի » եւայլն.
եւ այսպէս քսան եւ ինն անգամ շէ-
քառք զրուած է համաձայն Երրա-
յեցերէնին, իսկ Յոյնը չունի այս
կրկնումները՝ զէ՛թ եւ ոչ մի ան-
գամ: Եւ որովհետեւ այս կրկնում-
ները Երրայեցերէնին մէջ երեսուն
եւ մի անգամ է, անոր համար վեր-
ջին համարին մէջ կ'ըսէ, « Ամենե-
քեան սքա թագաւորք երեսուն եւ
մի ». իսկ Յոյնը որովհետեւ քսան
եւ ինն թագաւոր կը համրէ, ուս-
տի 'ի վերջոյ կ'ըսէ. « πάντες οὗτοι
εκαταεῖς εἰκοσιεννέα », այսմ նաեւ
մերն Յոյնին համաձայն կ'ընթա-
նայ, « Ամենեքեան սքա թագա-
ւորք քսան եւ ինն »:

ՄԻԻՍ, ըստ հին գրչութեան մեւս,
զոր մարթ է գրել մ'եւս, իբր՝ մի
էս, թարգմ. ԹՐք. ոչէր Խսն:

Կայ նաեւ՝
ՄԻԻՍ ԵԻՍ, իբր, ոչլ, ոչլ էս էւս
— Միւս եւս պակաս է 'ի քէն:

ՄԻՒՍԱՆԳԱՄ, էրէնէ՛ն՝ երկրորդ ան-
գամ. իսկ (Մարթ. ԺԲ. 28), « Ի
մասնիցս քաղաքեան յորժամ նստցի
որդի մարդոյ յաթու փառաց իւ-
րոց »: Յն. ἐν τῇ παλιγγενεσίᾳ, ի վեր-

որն շնորհան, կամ 'ի վերսորն նորոշանն:

ՄԻՄԵԱՆՅ, իբր՝ միմեյ, եւ իբր թարգմ. թրք. արդեմէն:

Զթուականց մի՛ մի՛ շփոթեր ընց Մի՛, (մկ.) Յն. ւի՛:

ՈՄԿ(*) է անական, որ միշտ մարդու վրայ կ'ըսուի, — այր ոմն, կին ոմն, մանուկ ոմն, ուրումն մեծատան, Տերտիւղեաւ ոմամբ, Լա. homo (ուզզ.), hominis (սեւ.), այր, կին, անձն:

ԹԻԻ, (սեւ.) թու. այ:

Յիշեցունէ մեզ դարձեալ զՊրս. արեյ, Լա. duo, եւ Յն. δύο, (երկու) իբրեւ սկիզբն թուայ, որպէս թէ յերկու թուայ սկսանի բուն թիւ, մն չհամարեալ ընց թիւս, զի է պարզ միութիւն:

Մանաւանդ՝ զի 'ի Պարսից լեզու կարի նմանաձայնք են՝ շեմ (զուք), եւ շեմար (թիւ.) ԅորմէ

ԹԵԻ, երկու բազուկք կենդանեաց, մանաւանդ թոշնոց, նկատի եւ իբր՝ կողմն, զի ասի, աջ թեւ, ձախ թեւ, իբր՝ աջ կողմն, յեւ կողմն, թրք. աջ կողմն, սուլ կողմն:

ԹԵԹԵԻ, ԹԵԻԱԿՈՒԵՄ, Յն. πτερύσσομαι, πτερόω:

ԹԵԻԵՄ, թռչել թեւովք:

Յորմէ 'ի հակառակէն՝

ԴԵԴԵԻԵՄ, իբր՝ չհարել լեւել, անհասարար կալ: Բազդ. ամնիս եւ տատանիմ, վարիմ եւ վարանիմ: Եւ

ԹՈԹՈՎԵՄ, չհարել ետել առել կամ համարչակ:

(*) Բառից վերջին զիրը աւելապրումիւն է. եւ ասիկայ կը տեսնուի շատ բառերու վերայ. — Եօմն, ասամն, սերմն, որմն, ամսան, ձմեռն, ինքն, եւ այլն: Դարձեալ զի hominis (սեւ.)՝ իսկ սեռո՞ր՝ առ ին յորեակին է, եւ ոչ թէ սո ին. բանզի սորա յորեակին է (յոզն), յաբարտ: Այս վերջինն իբրեւ առանձին բառ առնուելով՝ թէ ամբն եւ թէ սո ին յորեակի նշանակուած է սեռո՞ր:

ԹԵ՝ բառին՝ որ նշանակէ նաեւ 'ի սպիտակէն է՝

ԴԵՊ, յորմէ

ՀԱՆԴԵՊ, ինչպէս նաեւ՝ յանդիման:

Յորմէ յանդիմանեմ:

ԴԻՊԻՄ, ՀԱՆԴԻՊԻՄ, ԴԵՊԲ,

Ի ԴԵՊ, (մկ.) յորմար,

ԴԻՊՈՂ, ԱՆԴԵՊ, աշորմար:

Բազդ. պատաս եւ պատեհ, անպատեհ, դժպատեհ, այսպէս եւ թրք. առտ, (ուզի, ուզիլ եւ աջող), յորմէ՝ առտարտ (հանդիպել). եւ Պրս. բառէ, (աջ կամ ուզիլ), եւ բառէնէն, (զէպք, զիպուածք), եւ թրք. բառէնէն (հանդիպել):

Յորմէ (թիւ)

ԹՈՒԵՄ, (ներգ.) համարել, 'ի թիւ արկանել՝ տալով զանունս թուոցն: ԹՈՒԻՄ, (կրու.) համարել, կարծել: — Թուեցան յաշտ անզգամաց, թէ մտան: Բազդ. համարեմ եւ համարիմ: Այսպէս է եւ թրք. աշտարտ, նշանակէ՝ թուել (իրօք) եւ համարել, աշխ. տեղել:

ԹՈՒԻԹ, հարձիտ:

ՏԱՐԲ, — ճարտարմտութեամբ . . . ըստ տարից աշխարհիս: Արար. շէրէ, շէրէ, նոյն նշանակութեամբ: Յորմէ

ՏԱՌ, առեալ իբր սկիզբն կամ արմատ դպրութեան, նշանադիր:

ԲԵԵՄ, ԲՂԽԵՄ, Յն. πηγάζω, եւ աղբիւր՝ πηγή: Յորմէ

ՓՍԵՄ, եւ

ՓՂԶԿԻՄ, եւ

ՄՂԶԿԻՄ, — Հեղձնում, մղձկիմ (Ուկ.):

ՀԵՂԶԱՄՂԶՈՒԿ, իսկ

ՄՍԵՄ աշխ., բազդ. վանել եւ

վանանել: Իսկ

ԺԱՅԹԲԵՄ, հաննել արտաքս, վրս-

խել, (իրօք կամ նմանութեամբ),

լա. jactus, jacio, jactatio, jaculatio. — Ոչ ակն ածէին զանդէպան եւ զանիրաւան ժայթքել : եւ

ԹԻՔԻՄ, յո՛ղէլ, շարժել, խառնել :
— Գիշերի յորժամ առ ծովեզեր կայցես, եւ զջուրն ժթթիցես, նրշոյթ լուսոյն հատանին (Ե՛՛՛՛) :

ԵՔԹԵՅՈՒՅԱՆԵՄ, լո՛՛՛նէլ, քոլորշացո՛ղնէլ : — Զօղոյն որ զցայդ առնու 'ի խոնաւութենէ ջուրց, հասեալ ջերմութեան արեգականն, չքթեցուցանէ 'ի բաց զտամկութիւնն, ուստի ընդ արեւածայրս ցօղ անկանի (Ե՛՛՛՛) :

Աստի թերեւս

Նիթֆ,

կայ նաեւ

ԵՔԹԻՄ, իբր լե՛՛՛նէլ, շարժել, կամ ինչպէս աշխարհարար կըսուի, շլե՛՛րէ, եւ բայ մ'ալ ունինք յա՛րքէլ : — Նա (դուստրն Հերովդիայ) չքթեալ չապեալ մտեալ կաքաւէր (Ո՛՛՛) : — Զարդասէր աղջկանց լիտեաց չքթելոց (Թ՛՛՛՛ Բ՛՛՛) : — Յուլիցն, Մուլացելոցն, անմրտացն, չքթելոցն (Ա՛՛՛՛) :

• •

ԵՐԷՅ, (սեռ.) երիցու, Բառ Են. *εἶρεός*, (մեծ, ձեր, քահանայ), եւ սա 'ի ձայնէս *εἶρός*, նուիրական, սուրբ) : Յորմէ

ԵՐԵՔ, (սեռ.) երից : (Ի՛հտէ՛ ուղղապրութիւնը, այսպէս եղած է՝ չչիթթելու համար ընդ՝ երէք (կենդանիք) :

Յորմէ համառօտեալ (առ նորովք) :

ԵՆ, ('ի բարգոթեան) :

ԵՆԱՄԵՍ, ԵՆԱՆԿԻՆ, ԵՆՈՏԱՆԻ :

Երեքն է խորհրդաւոր, նախապատիւ կատարեալ թիւ, մի անզոյգ, եւ մի զոյգ թիւէ կազմեալ : Պիթագորիանք եւ Պլատոնեանք զերեքն քան զամենայն թիւ մեծ եւ զերազանց համարէին, եւ ե-

անկիւնի ձեւը կ'ըսուէր Են. *σημεῖον τοῦ Θεοῦ* :

Են. *τριών*, իբր՝ երեքնել, կը նշանակէ երեք անգամ զեափնը զարնիլ ընդդիմաճարտը 'ի մրցման, վասն զի այս էր նշան յաղթութեան :

Երեքալեան ծով (Են. *τρικυμιά*) ըսելով՝ կիմանային՝ շատ կատաղի ծով, եւ երբեք ալիքն քան զառջինն եւ զերկրորդն կատաղի կը համարուէր : Եռանկիւնի էր Աթենացոց արդարութեան ատենաը, եւ անոր ձեւէն առնելով՝ անունը կոչեցաւ τὸ τρίγωνον, (եռանկիւն), նաեւ նոցա օրինաց տախտակներն (*τριγωνοί*), եռանկիւնի էին, ինչպէս նաեւ ամէն պաշտօնական թղթեր կը կոչուէին *δελτος*, Եռանկան Δ գիրին անունէն առնելով, քանզի եռանկիւնի էին :

Պիթեան հարցկին (*πιθία*) պատգամատեղին եռատանի (*τριπους*) էր :

Երեք անուն ունենալը աշնուականութեան նշան էր առ Հռոմէականցիս :

— (Երեքն է) լի թիւ, ունայնութիւն ոչ ունելով (*Փ՛՛՛ Ծ՛՛ Ե՛՛ 532*) :

— Երեքն կատարեալ է, ունելով սկիզբն, մէջ եւ աւարտ (*Խ՛՛՛ Գ՛՛ 381—382*) :

— Երիցս 'ի հրատ կայծականց ցօղեաց ծորան քաղցրածաւալ, երիցս 'ի ծագքս յարկին բոց ծառացեալ փայլատակեաց (*Վ՛՛՛ Թ՛՛ 381—382*) : — « Երիցս հեղեալ նուէր », զի երրեակ թիւն մեծ էր եւ խորհրդական եւ աստուածային առ հինան. մինչեւ ասել նմին իսկ Վիրդիլեայ 'ի հովուական տաղան, « Աստուած ինքնին երրեակ թուով է զուարճացեալ » (Ա՛՛՛ Թ՛՛ 381) :

— Երրակի զքեւ նարօտ 'ի գոյն երրեակ նախ չուրջ պատեմ զբազնեօքս այստքիք, երիցս ապա չուրջ զքոյին ամեմ պատկեր : Աստուած ինքնին 'ի թիւ կոծատ է զուարճացեալ (*Վ՛՛՛ Թ՛՛ Ը՛՛*) :

— Աստ անդոյգ թիւ իմանի եր-
բեակն գերագոյն 'ի թիւս, զի ըստ
Արեւատանիի եւ Պլուտարքեայ բո-
ւանդակէ զսկիզբն, զմէջ եւ զկա-
տարած. եւ զի դարձեալ սովաւ
զօրութիւնք զիցն երկնաւորաց եւ
ամեղարամեականաց բացատրին,
քանզի երբեակ 'ի ձեռնն Արամազ-
դայ նկարին շանթք, եւ Պրսիզանի
երեքարձէն գաւազան (τριανα), եւ
Պլուտոնի երեքզլխի շուն, Պար-
կեայք երեք (τριθελαραι), Գորգով-
նայք (αί γοργόνες) ժանտք զժոխոց՝
երեք, ըստ այսմ եւ Արտեմնայ եւ
Քաղիմակ էին պատկերք, եւ ա-
նունն էր յերկրի՝ Անահիտ, յեր-
կինս՝ Լուսին, եւ 'ի ամեղարամեստ՝
եկատէ (Առք 'ի Ծմն. 77):

Հնդկաց երրորդութեան շաստ-
ուածն է Պրամա, Վիշնու եւ Սի-
վա: Քաղզէացոց աստուածարա-
նութիւնը կը գաւանէր երեք սկիզբն
կամ պատճառ: Պարսիկք երեք միջ-
րական պաշտօն կուսուցանէին ժո-
ղովրդեան: Ճարտնայիք կը գործա-
ծէին երեք թիւը իբրեւ նշանակիչ
աստուածութեան. եւ Սիպերիայի
անապատներուն մէջ զանուեցաւ
հին դրամ, յորոյ վերայ դրոշմեալ
էր, 'ի պատիւ երբեակ եւ մի աս-
տուածութեան: Չինաստանի մէջ
եւս այս վարդապետութիւնը կայ,
քանզի այդ երկրին ժողովուրդը կը
հաւատայ թէ կայ գերագոյն Աստ-
ուած որ ստեղծեց զամենայն, եւ
նորա բնութենէն կան երկու ուրիշ
կառավարողներ որ բնդ նմա կը տի-
րեն. մին՝ վերին, եւ միւրն՝ ստո-
րին կամ անդնդային աշխարհի վը-
րայ, Պուրկաս կ'ըսէ, Չինաստանցիք
երբ առաւօտուն կ'ելլեն, կը դար-
ձընեն իրենց երեսը յարեւելս, եւ
իրենց ձեռուրնիրն յարելով իրա-
րու, կ'ըսեն, երրորդութիւն աստ-
ուածն պահէ զմեզ իւր օրինաց մէջ:
Նոր աշխարհի մէջ եւս կայ այս հա-

ւատքը, քանզի Հարաւային Ամերի-
կացիք իրենց Թանկա-Թանկա, կամ
երբեակ եւ մի աստուածը կը պաշ-
տեն: (Շտեմբուս դէտենի քիտեւէ-
ոց, 1841 Մ-րք):

Իսկ (Յու. Գ. 4) «Այլ եւս էրէ-
աւուրք, եւ Նինուէ կործանեացի»:
Երբ. +-----:

Երէ՛ + բառէն է նաեւ

ԵՐԵՍՈՒՆ, իսկ (Ղուկ. Գ. 23).
«Եւ ինքն Յիսուս էր ամաց իբրեւ
երեմնից սկսեալ, որոց որպէս կար-
ծէր որդի Յովսեփայ»: Հլուանկանն
ձն (որ է կամ որ էր) թուի թարգ-
մանչին ընթերցեալ ըստ իւրում օ-
րինակին ձն (որոց), այլ ստոյգ միտք
բանին է... «Եւ էր, որպէս կար-
ծէին, որդի Յովսեփայ»:

Նաեւ

ԵՐԷ, գրեալ եւ.

ԷՐԷ, երէ վայրի կամ էրէ վայրի,
ձագեալ է 'ի բառէս էրէ, ըստ նմա-
նաձայնութեան Յունին, քանզի Են.
τρια, (երեք) եւ θρια, յք. երէք
(այսինքն, անասուք), այլ է երե-
վար կամ երեւար:

ԵՐԹԵԻԵԿ, նշ. երթեւեկող, եր-
թեւեկութիւն. — Եկին որդիքն Իս-
րայելի գնել ընդ այլ երթեւեկան
(ԾՂՆԳ. ԽԲ. 5): Են. μετά τῶν ἐργα-
σένων: — Երթեւեկացն մարդիկ տա-
միր 'ի գինս (Եւէկ. ԻԷ. 15): — Ոչ
գոյր երթեւեկ՝ ամոնից: Տձեբու հ-
մբ ելող բացող չէր: — Չի'նչ պատ-
ճառք իցին երթեւեկի նորա 'ի վը-
րայ Չուրցն (Վեջոց.):

ԵՐՈՒՏ ԵՒ ԵԼ, ՏՃ. կէրէւ չէրէւ:

— Լրտեսք էք դուք, եւ զիտել
զել եւ զմուտ աշխարհիս եկեալ էք
... զել եւ զմուտ երկրիս եկեալ
էք տեսանել (ԾՂՆԳ. ԽԲ. 9—11):
Են. τὰ ἔργα: ՈՃ Հայ. եւ ՏՃ.:

Այսպէս եւ

ՏՈՒՐ ԵՒ ԱՌ, Թարգմ. ՏՏ. արշ
էբրէլ, արշ — էբ:

ԿՈՒԵՄ, ԵՆ. արշ, Եթմէ

ԿՈՒՆ, և

ԿՈՒՌ,

ԱՌ ԿՈՒՆ, (մկ.), 'ի բառէն կուան
(կուանկ):

Եթմէ և արշ.

ԿՈՒՆԱԿ, բաղդ. դիբ և թիկն =
թիկուանք, — Եթմէն դիբ, և և-
դիցին ձեզ թիկուանք:

Եթմէ (կանմ)

ԿՈՒՌՔ, ԵՆ. արշ, նշ. գերծումն,
սաշեղ: Իսկ

ԳՐՈՇԵԱԼ, որ նոյն է ընդ կու-
ձագի 'ի Պրս. Բէբ-Ղէրտէն, (որ նշ.
քերծուլ, սաշեղ, Թրք. Բրշ էբ-
ԵՆ. արշ, և Լատ մեզ)

ԳՐՈՇԵՄ, ԵՆ. արշ, նշ. ամբիւլ,
քանդակիւլ, դրօշեւլ, Պրս. արշ-Բէ-
բշ, նշ. որ կուան դրօշէ, որ անէ
դրօշեւլս: Եթմէ

ԳՐՈՇՄ, ԳՐՈՇՄԵՄ, բաղդ. կուանք
և կանմ: Այլ է

ԳՐՈՇ, դրաւշ, Պրս. արշ-Բէ, նոյն
նշանակութեամբ: Եթմէ

ԳՐՈՇԱԿ, դրաւշակ, արշ: — Կին
մի մերձեցաւ 'ի դրօշակ նանդերձի
նորս: Իսկ

ԳՐՔ, որ նշանակէ՛ կուանք, դրօ-
շեւլ պաշտելի բատ հեթանոսաց,
ձագի 'ի Պրս. բառէս, արշ, որ նշ.
արշ, Թրք. արշ, և ընդհակա-
ռակն 'ի հին Պրս. բառէս՝ արշ-
որ նշ. կուանք, թուի ձագեւլ մերս
ՊՈՅՏ, (սեռ.) պուտան: Եթմէ

ՊՈՒՏԵԱՐՔ, իրբ՝ պուտակի ձեռ ու-
նեցող, կախայ և այլն:

Պոյս՝ իբրև խիստ և կարծր
մարմին, յորմէ 'ի հակառակէն՝

ՊՏՈՒԿ, (ստանաց, ծառաց) որ են
փափուկ մարմինք:

ՊՏԿԵՄ, բաղդ. խեցի և ցիխ, ա-
ղիւս և ակօս: — Եթմէ կարբ ճրմ-

իցեալ զպսկուանն, և անէ արին
(Ա. արշ. Լ.), — Զի թէպէտև ու-
տովք ատժամանակ մի պսկեացէ
(ԻՃ. Դ. 4): Ուրիշ է

ՊՏՈՒՂ, ՏՏ. արշ-Բէ, նշ. փոխարէն,
փոխարինութիւն, և արշ-նշ է պուտ.՝
եթմէ ոչ՝ փոխարինութիւն վաստա-
կոց:

(սեռ. պ տ զ—ոյ)

պ տ լ

է է այսինքն՝ արշ-Բէ,

— Ահաւասիկ մշակ երկայնա-
մտեալ սպասէ պատուական պողոյն
երկրի, մինչև առցէ զկանուխն
և և զանագան (Ե. արշ. Ե. 7):

ՊՏՈՒՂ ՏԱՄ, Թարգմ. ՏՏ. արշ-
Բէ:

ՊՏՈՒՂ ԲԵՐԵՄ, ՊՏՂԱԲԵՐ, Թարգմ.
ԵՆ. արշ-Բէ, Պոյսն իբրև անօթ
խեցեղէն յատանին պէտս պաշտեալ
լինի՝ և է՝

ՊԻՏԱՆԻ, բաղդ. կարասի և կա-
րեւոր:

ՊԻՏՈՅ, ՊԷՏ, ՊԷՏՔ, ԱՆՊԻՏԱՆ,
ՊԷՏ ԱՌՆԵՄ,

ՊԻՏԱՄ, պէտս ունել, կարօտել,
ԵՆ. արշ-Բէ: — Պիտայ (*) Ահարոն
ստուածատիրին Մովսէսի բժշկել
զխտտորումն 'ի Մարիամու (Փէլ.):
Եւ

ՊԻՏԻ, — Ոչ պիտի մեզ այր սպա-
նանել յիսրայելէ (Բ. Թ. արշ-Բէ): — Այր
ոչ պիտի ծածկել զզլուխ իւր (Ո. արշ-
Ե. արշ): — Եւ զի՞ պիտիցի (արշ-նշ արշ-
արշ) զարանց ասել (Ա. արշ): Իսկ

ՊԵՏ, (արշ-Բէ արշ-Բէ), նոր Պրս.

(*) Ն. Զիկ Բու. յետ բերելոյ 'ի մէջ զայս
վկայութիւն 'ի փիլոնէ, յուելու. «Այժմու
Յոյն ճէտաւ, այսինքն՝ արշ-Բէ. սակայն այս
Յոյն բայդ՝ նախ՝ նշանակէ՛ պիտուլ, պէտս
ունել, կարօտել, և երկրորդ՝ արշ-Բէ. ուս-
տի Յարգմանութիւնն փիլոնի մուխ ուրիշ.
և պիտայ Ահարոն, այսինքն՝ Ահարոն պէտք
ունի կամ կարօտի Մովսէսի 'ի բժշկութիւն
Մարիամու:

պէտ, եւ հին Պրս. պէտ, պայէտ նշանակէ տէր :

Եւ թուի թէ այս բառը նոյն է ընդ պէ-ն, կուք (ըստ ծագմանն), որ յառաջ նշանակէր տէր :

Ըստ Պուտոսյական կրօնից՝ աստուածային եւ նուիրական համարեալ անուանք՝ ըստ Զրադաշտական զինին վարին հակառակ մտօք :

Յորմէ

ՆԱԼԱՊԵՏ, այս բառը կը ստուգարանուի իբր նախախեստ, բարդեալ նախ եւ պէտ բառերով, Յն. πατριόρ-γης. սակայն կը թուի ձեւացեալ Պարսիկ բառով՝ նապէ, որ նշ. բուն եւ բուն ծառայ. որ 'ի մեզ բարդեալ ընդ անուանս՝ պետ նշանակէ՝ (փոխարեութեամբ) զնախահայր ազգատոճմի միոյ, իբրեւ զբուն ծառայ :

Ունինք բառեր, որ այնպիսի կերպարանք մը առած են, որ աստղին հայեցուածով չես կարծեր թէ օտար ձայն մըն է, զոր օրինակ՝ բարեկենդան, բարդուած է բռէլ եւ կենդանութիւն բառերով, մինչդեռ աստիկայ Պարսիկ բառ մըն է, պերդանդան, եւ կը նշ. բարեկենդան : Անջրպետել, բերկրեալ, բուրաստան, փորանկեալ, փարելի, եւայլն : Այսպէն է նաեւ

ՆԱԼԱՍԱԿ, իբր՝ նախ-ատակ . սակայն թուի լինել բառ Պարսիկ նապէ, որ նշ. քաջագն, եւ կը պատասխանէ Յունականին ἦρωας, դիւցազն :

ԳԻՔ, (տես 'ի վերոյ), նկատին իբր անմահք, ուստի ունինք 'ի նորին հակառակէն՝

ԳԻ, ԳԻԱԿՆ, — ի վերայ գիականց անկելոց : — ի վերայ գիական խօսնան իւրոյ :

Եւ 'ի սորա հակառակէն՝

ԳԻՔ, ՏԻՔ, որք նկատին իբր միշտ կենդանիք . եւ ամբ կենաց, կեանք,

— մանուկ տիովք, — ի տես ծերութեան : Իսկ

ԳԵԻ, Պրս. Գեյլ նոյն նշանակութեամբ :

Ինչպէս որ ըսուեցաւ, հակառակ մտքով ասնուած են Սանսքրիթ՝ ԳԵԼ, եւ Զէնտ՝ ԳԵԼ, որ ըստ նոցա՝ նշանակէ՝ աստուած, յորմէ է 'ի մեզ նաեւ

ՏԻԻ, ուրտի Աստուած (դիք) կեանք (տիք) եւ լոյս (տիւ) :

Յորմէ

ՏԵԻԵՄ, Արար. ԳԵԼՄ՝ նշ. տեւականութիւն, մշանջենաւորութիւն, հանապազօրդութիւն, Լատ. durare տեւել, duratio տեւականութիւն :

Դիտողութեան արժանի են յաջորդ ազգակից բառք . Լատ. dies, օր, եւ Deus Աստուած, divus, երկինք, dius աստուածային, diurnum տուրնջենային, diu 'ի տուէ եւ տեւական, diva դիցունի, drves մեծատուն, առատ : Յն. ζεύς (տես.), δειός (կոչ.), եւ (զորացի) θεός (կոչ.), ԶԵՄ, Դիոս, Արամազդ : Լատ. Jupiter (տես.), Jovis, Արամազդ, juvenis, պատանի, Պրս. ճիւղան, եւ Սանսքրիթ՝ ԵՆՎան, պատանի, նորասի, եւ ԹՐՔ. ԳԵՆ, նշ. երէկ, օր երեկեան :

Ոչինչ ընդհատ արժանի դիտողութեան է

ՕՐ, (աւր), (տես.) աւուր, եւ Զէնտ՝ անուր-հասուր, եւ 'ի սեպագիրս, ասուր, Արամազդ. Երբ-հար, ընթերցեալ՝ օր, նշ. լոյս, եւ Յն. ἄνωγ, նշ. արշալոյս, ἀύρωσ առաւօտեան, ἀύρον վաղիւ, ἀύρα օդ, հանդարտութիւն օդոյ, եւ ὠρα ժամանակ, դէպ ժամանակ, նաեւ գեղեցիկ երեւոյթ, եւ Լատ. aura լոյս, օր, եւ aurora արշալոյս, եւ այս վերջին բառիս կարգէն թուի

ՕՐԷՆ, (աւրէն), համեմատ լուսոյ, եւ յախտեանական, եւ իբր՝ ՈՐ ԷՆ, նաեւ յարաբերական ը-

սուած գերանունը , եւ նորա համա-
ստութիւնը

ՈՐ , Ո , — Օրէն յաւիտեանական
այգոցայ յայգո (Եւ Սրբեպ.) :

Ուտտի

ԱՆՈՐԷՆ , հակառակ Աստուծոյ ,
ամբարիշտ : (Տես եւ իրաւունք) :

Օրէն՝ ըստ համաձայնութեան Յու-
նին՝ նշ. աւան , զիւղ , քանզի ,
νομα , նշ. օրէնք , եւ νομος , աւան ,
զիւղ , զաշտ , արտ :

— Զինչ օրէնք կամ քաղաք , կամ
բնաւ ամենեւին տեղի բնակեալ
մարդկամբ (Գ. Մկ. Գ. 3) : — Քա-
ղաք ընդ քաղաքի , եւ օրէնք ընդ-
օրէնս (Եւ.) : Իսկ — Զսահմանս Հը-
րէաստանի եւ զերիս օրէնսն (Ա.
Մկ.) : — Սարա կամ Սարայի պա-
կասեալ էր լինել ՚ի կանանց օրինի
(Ծննդ. ԺԷ. 12) : — Ի կանանց օ-
րէնս եմ (Անդ ԼԱ. 35) :

Ըստ Թուրանական բացատրու-
թեան , արեւելիկ կէօրէտ , — արե-
ւելիկ օմաթ : (Տես եւ տեռաստես) :

Յորմէ (օրէնք) իբր ՚ի հակառակէն
ՕՐԻՆԱԿ , ԶՐԷՆ , եւ

ՈՐԱԿ : Բաղդ. կտակ եւ քատակ ,
կատակ , աւետարան եւ զաւեշտա-
րար , պիտակ եւ պիտակ : Եւ

ՕՐԷՆ , իբր մասնիկ յաւարտս բա-
ռի . — աստուածօրէն , մարդկօրէն ,
եւ սամկօրէն , գոհկօրէն , հեգնօ-
րէն :

ԱՐԷՆ , Յուն-արէն , փոխ-արէն , եւ
ԵՐԷՆ , Հայ-երէն , Երբայցեց-երէն :

Յորմէ (օրէնք)

ՅՕՐԻՆԵՄ , եւ

ՕՐԷՆՈՒԹԻՆ , (աւրհնութիւն) :

— Օրհնութիւն ստասցի որ զօ-
րէնս գնէ :
կամ ՚ի Պրս. ձայնէս՝ «Ֆէրէն» որ
թէպէտ է միջարկութիւն գովու-
թեան . սակայն ծագի ՚ի բայէս ա-
ֆէրէյրէն , Զէնա՝ «Ֆէրէ» , (ստեղ-
ծանել , առնել) , եւ ասի միայն
զԱստուծոյ :

ՀԱՅՐ , կազմուած է ՚ի բառէս՝
ԱՅՐ , եւ սա ՚ի Պրակ. էր , նոյն
նշանակութեամբ , Երբ. էշ նշ. այր ,
եւ էշ , կին , եւ ստովա եւս կը
հասկընանք թէ ինչ ըսել է , — Սա
կոչեցի կէն , զի յարեւ իւրմէ ա-
ռաւ (Ծննդ.) :

Իսկ բառիս սեռականը

ՀՕՐ , (հաւր) , է առանձին բառ ,
Պարսկերէն՝ Խօր , որ եւ Խոր , հոր ,
նշ. արեգակն , արեւ , հայր լուսոյ ,
կեանք , Խորէ՝ Պահլ . լոյս , յորմէ
բարդեալ Խորշէյր կամ Խօրշէյր , որ
թարգմանի լոյս արեգական , կամ
արեւ , որ վարի նաեւ իբր յատուկ
անուն , որպէս ունիժք առ Եգիպոց ,
ԽՈՐԱՇԵՏ կամ ԽՈՐԱՇԵՏ :

Արդ

ՀՈՒՐ , Պրս. եւս՝ հոր , Խոր , նշ.
արեգակն եւ Արար. հոր , նշ. Զնրմ ,
ստորա մարտ , (ամենխմատ աէր)
ԱՐԱՄԱԶԻ , եւ ն. Պրս. հիւրէպաղար ,
զի Զանդիկ՝ մասն , մասնա՝ նշ.

ԻՄԱՍՏՈՒՆ , Յն. տօթօ իսկ ժօթրօն :
ԻՄԱՍՏ , յորմէ
ԻՄԱՍՏԵՆԱՄ , մի՛ շխտթեր ընդ՝
Խմանամ , (տե՛ս զբառը) :

Յորմէ (խմատուն) ՚ի հակառակէն՝
ԻՄԱՍՍԱԿ , բաղդ. օրէն եւ օրինակ ,
պիտակ եւ պիտակ , հաւաստի եւ
զաւեշտ : Յն. տօթտէճ , այն է՝

ՍՈՓԵՍՏԷՍ , ՍՈՓԵՍ , իսկ

ՍՈՓԵՐ , (զիրք , մատեան) է բառ

Երբ. «օֆէր , որ նշ. զպիր : Յորմէ

ՍՈՎՈՐ , բաղդ. ընթեռնուլ եւ ըն-
դել , կարգալ եւ կիրթ , վերծանել
եւ վարժ : (Եթէ չիցէ ՚ի Պրս. վեր-
դէյրէն) :

ԱՅՐԵՄ(*) , իր ծագումն ունի ՚ի
բառէս այր , եւ սա ՚ի բառէս՝ հայր ,
եւ ստոր հակառակ՝ մեր մայր բառը
իր սովորական նշանակութենէն զատ ,

(*) Այրե՛մ եւ զայրե՛մս բնաւ իրերաց հետ
վերարբերութիւն չունին , եւ վերջնոյն սկզբան
զ. զիրք նստղիր չէ :

մարիու նշանակութիւն մ'ալ ունի, երբոր կ'ըսուի «Չճրագն ըզգուչութեամբ իմն 'ի մայր զարձուցանեն» (Ուլ.) . եւ արեւու համար, «'ի մայրն մասնել» : — 'ի հասարակ աւուր եմն ա արեգակն 'ի մայրն (Եղիշէ 'ի Խուլ.) . եւ աշխ .

ՄԱՐԵՄ, Յն. μαριαμ, թառամիլ, նուազիլ, շիջանիլ, Կեզտ. mar, եւ Լա. mare, նշ. ծով, եւ morire, եւ Պրս. Գրքէն, նշ. մեռանել :

Ներուի մեզ հետեւեալ գիտողութիւնը բնել Շարականաց սա երգին . «Աննիսթակիան աղաւնի անքըննիլի, որ քննէ զխորս Աստուծոյ, զբ ասեալ 'ի հօրէ պատմէ զահաւոր եւ զմիւսանգամ զպուսան» : կ'երեւի թէ մէկը ձախողակի նախանձաւորութեամբ փոփոխութիւն մը մեծած է՝ գնկով 'ի հօրէ զարհուրելով 'ի յորքոյ . ինչպէս նաեւ յարաբերականին վրայ 2 մը բեռցուցեր է :

Շարականին այս խօսքը կակնարկէ Յով. ԺԶ. զլիսոյն 13 եւ 14 համարները . — Յորժամ եկեսցէ նա, հոգին ճշմարտութեան, առաջնորդեցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ, զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, ալ զոր լսէն (կամ լսիցէն) խօսիցի, եւ զգալոցն (Յն. ըզգալոցան) պատմեսցէ ձեզ : Նա զիս փառաւորեսցէ, զի յէ՞մե անդէ ունուցու եւ պատմեսցէ ձեզ » :

Գալով ոչ բառին գործածութեանը, կը վարի 'ի մեզ՝ նաեւ մարբ բառին հետ :

ԱՅՐ ՄԱՐԻ, աշխ. երկէ մարբ, ՏՃ. եր +իշէ, եր արե՞մ :

— Առն մարդոյ, (Յն. առն) չէ պարա ծածկել զգլուխ իւր (Ա. Կորնթ. ԺԱ. 7) : — Արձակեա զկինդ յայր իւր, զի այր մարգարէ է (Մանր. Ի. 7) . (Յն. զի մարգարէ է) :

Այսպէս ասի 'ի մեզ նաեւ ԿԻՆ ՄԱՐԻ, աշխ. կ'իկէ մարբ :

— Կին մարդ (Յն. կին) ցածութեամբ ուսցի . . . այլ ուսուցանել կնոջ մարդոյ (Յն. կնոջ) ոչ հրամայեմ, եւ ոչ ճոխարան լինել (αὐθενέω) . քան զայր մարդ (Յն. գայր) (Ա. Տիմ. Բ. 11) : — Արժան է կնոջ մարդոյ (Յն. կնոջ) հորանի յազօթս կալ (Ա. Կորնթ. ԺԱ. 13) :

ԱՅՐ, ի, իւ, տարբեր նշանակութիւն ունի հոլոօրջն տարբերութեամբ, եւ կը նշանակէ՝ +արջը, ինչպէս նաեւ մայր 'ի, իւ, տարբեր նշանակութիւն կ'անու. զի կը նշեղեւին կամ մայր ծառ, Պարսկերէնն ալ +եւ՝ կը նշ. թէ՛ քարայր, եւ թէ՛ մայր ծառ : Ի՛հրինէն քիչ մը տարբեր .

ՄՈՐԻ, կը թուի ծագեալ 'ի բանէս՝ մայր, (մօր) . վասն զի կը նշ. զտեղին՝ ուր ծնած ու մնած է, կամ ուր որ իր մօրը բնակարանն է, վասն զի միայն իր մայրը կը ճանչնայ, (զազանի վրայ խօսելով) :

-- (Գազանք) 'ի ծագել արեւու ժողովին, եւ 'ի մօրիս իւրեանց զազարն : — Գարանի (կամ վարանի) 'ի գազանիս որպէս առիւծ 'ի մօրուոջ իւրում (Սուլ.) : — Ել առիւծ 'ի մօրուոյ իւրմէ (Երեմ. Գ. 7) .

Ինչպէս հարջ էն ՀԱՐԵՆԻՔ, (մարդու վրայ խօսելով), որ կը նշ. իր հօրը եւ նախահարց բնակած երկրը :

Այլ (սեռ.) առն, բառին սեռականէն է

ԱՌՆԵՄ, եւ իւր անցեալ անկատարը՝ առնէի . իսկ կատարեալը՝

ԱՐԱՐԻ, ունի Յունական արմատ, ἀραρίζω, նոյն նշանակութեամբ, կամ թերեւս բոլորովին այս Յունականէն կազմուած բլլայ :

ԿԻՆ ԱՌՆԵՄ, ըստ Պրս. շէն+եր-տէն, — Արք կանայս առնեն :

Այլ է ՅԱՌՆԵՄ, Յն. ἄρναι, նոյն նշ. : Այլ է նաեւ

ԱՌՆՈՒՄ, Են. ἀρνύει, նոյն նշ. — Սա կոչեացի կին, զի յառնէ իւրմէ սուաւ (Մնր.) : — Առաւ Բարեղոն, յամօթ եղեւ Բել :
Տպ. — Բաբելոն :

Հոյր բառին հակառակէն
ՀՕՐԳԻ, աշխ. իւրէ հոյր :
ՅՕՐԱՅ, — Ընդ մէջ յօրային եւ խորթիցն (Սեբեր.) : Իսկ

ՄԱՍՐ, Պրս. մարէր, մարու, Են. μαθητρ. μα. ματα, նոյն է որ ինչ է հայր, եւ ձեւացեալ ըստ այնմ : Աւստի եւ սորա սեռականն է առանձին բառ, իրր խոնաւ եւ ջրոտ սեղի, բեղմնաւոր, նշանակ ծննդականութեան, որպիսի հաւարեալ են ծանրօք եւ ամենայն ջրարբի վայրք, հակառակ հօր, իրր խօր, խուր, հուր, սկիզբն քերութեան, ծնուցիչ զօրութիւն՝ խառնեալ ընդ խոնաւութեան : Իսկ՝

ՄՕՐՔ, իրր՝ ճախին : — Եւ ոչ մօրք անգամ սղմացեալ միացին (Վեցօր.) : Եւ

ՄՕՐԱՅ, ՄՕՐԱԿԱՆ, — Հաւուց վայրենաց եւ մօրականաց (Եւ. Բր.) :

ՄՕՐՈՒՅ, ՄՕՐԱՆԱՄ, Ծովացեալ՝ մօրացեալ կայցին ջուրք յանդաստան (Սեբեր.) :

ՄՕՐՏԱՆԱՄ, — Տեղիս յամարայնի մօրացեալս ջրով (Սեբեր.) : — Երկնաւոր անձրեւօք մօրացեալ (Աւր.) : Եւ

ՄՕՐՈՒ, աշխ. իւրէ հոյր :
— Ծուխ որ ՚ի մէջ մօրութն եւ բրջուացն ծխիցի (Սեբեր.) : Եւ

ՄԱՐԻ, Են. θηρία, Թրք. Բաշաբ :
— Աքաղաղ որ շրջի ՚ի մէջ մարեաց սիգալով (Աւու. Բ. 31) :

ԹԱՆՁՐ, (սեռ.) Թանձու, Լատ. densus, նոյն նշանակութեամբ :

ՍԵՂԱՆ, Պրս. سئل, նշանակէ սեղան ձոխ, սեղան արքայական :
— Աւտիցէք եւ ըմպիցէք ՚ի սեղան իմ յարքայութեան իմում :

ԱՐՄԱՒ (*), գրի եւ

ԱՄԲԱՒ, եւ

ԱՄՐԱՒ, — Մնուցի զնոսա ամբաւով եւ բանջարով (Վր. Հրդ.) :
— Յքի զոր յամբրաւոյն առնէին, եւ ՚ի պէտս զինուոյ փոխէին, զայն կոչէ (Ու. Ե.) :

ԱՐՄԱԻԵՆԻ, ԱՄԲԱԻԵՆԻ, ԱՄՐԱԻԵՆԻ, բաղղ. սկիսմն եւ սկիզբն :

Արդ՝ մթերւ է բարգեալ մթերւ եւ կազմեալ է այսպէս. Են. αμβροτος, նշ. անտան, անսպական, յորմէ մեր բառին տալիս մարմ մթեր. իսկ երկրորդ մարմ — է իրր համառօտութիւն բառին՝ հաւ (թրուչուն), ուստի ամբրաւ՝ ստուգարանի՝ անմահ հաւ. քանզի հաւն արմաւ՝ որ եւ փիւնիկ հաւ, անտան է, վերստին ծնանելովն ՚ի մոխրոյն (ըստ առասպելաց) : Եւ քանզի Յունական ձայնին օՅՐՈՒՆ, (փիւնիկ) կրկին է նշանակութիւն, զի նշանակէ զպտուղն եւ զհաւն արմաւ, վասն այնորիկ եւ հայեցին արմաւ կրկնանանակ է Յունականին հանդոյն, զի յայտ առնէ՝ եւ զպտուղն, եւ զհաւն :

(*) Որպէս յայտնի է, բոսս այս գրի յաճախ արմ, եւ ոչ մթերւ, Թէպէտ եւ վերջնս այս մերձաւորագոյն է Յոյն արմասոյն Ամբրաւն գրեթէ խախտեալ է այժմ. մինչեւ Ե. Հիկ. Բառագրոյն ռամկական համարել զամբրաւ, եւ իրր սղուստութիւն արմոյն :

Այսպէս եւ մէջքս բառին նուագոյն ուղղագրութիւնն է, մթերւ, սակայն ՚ի վաղուց զարեալ է յարկանելոյ ՚ի կիր. մինչեւ բազմաց չգիտել իսկ եթէ զուցէ տնայնիս ինչ Հայերէն բառ :

ՄԱՃ, — Ոչ ոք արկանէ ձեռն զմանով եւ հայրցի յետս (Դ. 4): Պրս. 175, նոյն նշանակութեամբ: ԿԱՊԷՆ, Պրս. 175, նշանակէ որ ինչ կանխաւ տուեալ լինի հարսին 'ի կողմանէ փեսային: (Տե՛ս եւ 275-175, 275-175):

ԱԲԵՂԱՅ, Արար. 175, նոյն նշանակութեամբ:

ՃԱՀ, այսպէս գրուած է՝ փախչելու համար 'ի ձայնէս ճայ, որ է անուն թաշտոյ: Պրս. 175, ճայ, նշանակի, ուստի

ՃԱՀԵՄ, նշ. յարմարել ըստ տեղւոյն:

ԱՆՃԱՀ, անյարմար, անտեղի, Յն. ἀτοπος. — Անճան առասպելք (ՍԵՔԵՐ): Կամ յԱրար. 175, պատշաճ, արժանի, ճանաչող:

ԱՍՊԱՐ, Պրս. 175, 175, 175, նոյն նշանակութեամբ:

Յն. ἀπικ, նշ. վաճանք քոյորչի, թող զի ասպարք 'ի վաղ ժամանակս քոյորչիք էին առնասարակ:

Յորմէ

ԱՊՍՊԱՐԵՄ, ոչխ. 175, 175:

Այսպէս եւ Պրս. 175, 175, 175, 175, 175, 175, 175, որոց հրամ. լինի 175, 175, որք են նաեւ արմատք, եւ նշանակեն՝ ասպար, վաճան, նշանակեն՝ ասպարի, պատուիրել, Բաղդ. պատել եւ պատմել, եւ պատուիրել: Եւ

ՍՊԱՌԵՄ, ՍՊԱՌՈՒԱՅ, Ի ՍՊԱՌ, ՍՊԱՌ, Պրս. 175, 175, նշ. կատարել, ամբողջանալ, աւարտիլ: Յն. εἰς τέλος. քանզի Պրս. 175, 175, նշ. վախճան, կատարած, եւ մերձաւոր ձայնիցս 175, 175, որք նշ. ասպար, վաճան, Բաղդ. զրահ եւ զրաւ: — Ի սպառ սիրեաց զնոռա (Յ. 175, 175): Յն. εἰς τέλος:

Ի բարդութեան

ՍՊԱՌՍՊՈՒՌ, կրկնութիւն 'ի նախն

արմատոյ, որպիսիք են կերակուր, խաճախան, հայհոյել, խանդու մանգ, խաղտարուզաւ, բարձրութիւն:

ՍՊԱՌԱՅՆՈՒԹԻՒՆ, Յն. παροπλίζω. — Զարառագինութիւնն հանել յոր յուսացեալ էր: Եւ

ՍՊԱՌՆԱՄ, ՍՊԱՌՆԱԼԻՔ (*), բողոքազգեմ եւ սաստեմ: Եւ

ՊԱՏՊԱՐԵՄ, Յն. ὑπεραπειλῶ, իբր ծածկել ընդ ասպարաւ, վերակացութիւն, (Մ. 2):

ՊԱՏՊԱՐԱՆ, Յն. ὑπεραπειλῶ, եւ ՊԱՐԻՍՊ, որուն վերջին գիրք (Պ), աւելագրութիւն է. այս սծով ունինք կազմուած քանի մը բառեր, այսինքն՝ բառին մէկ գիրք կրկնուած բառին վերջը կամ սկիզբն, այսպէս են՝ անդունք, (որ է իբր անընդունող, թուժկալ, իբր՝ ոյժ կալ, ոյժ ունեցող), պանդուխտ, ամբողջ, (Յն. ὑμῆρος), թակարդ, (Պրս. 175):

Ի սոցունց

ՊԱՐ, ՊԱՐԵՄ, — Լուաւ զձայն կրգոցն եւ զպարուց (Դ. 4. ժ. 25), շարժուն վիճակ կենթագրութի:

Բաղդ. խաղ, խաղամ եւ խաղաղ:

Յորմէ 'ի հակառակէն

ՓԱՐԻՄ, բաղդ. սեւեռել եւ սաւառնել, պնդել եւ պնդիլ: Իսկ Ա. Կ. 13. «Իբրեւ ստակ նշաւակի եղեաք ամենայն աշխարհի, ամենեցուն 175 լինել մինչեւ ցայժմ»: Արդ

ՓԱՐԵԼԻ(**), ասանձին բառ է. Պրս.

(*) Իսկ 'ի Գրգ. Թ. I. «Իսկ Սուրբ ասկաւիկն լեւաւ սպանուցեօր եւ սպանմամբ արշակերտացն Տեառնէ, Յոյնն ունի ... Ընէւել սպանուալիս եւ սպանումն յարակերտուն Տեառնէ, եւ Սուրբ մեթոս որուցենէ ձայնիցս εὐπνεύων (շնչեալ) եւ εὐπλάσιον (ցեղալ) պատճառ շիտուեանս:

(**) Տ. Հ. Բ. սակ. «Փարեիլ շնչան, որ փարի զարեիլ ենմակայի, կամ որպէս փորատիչ սորոյ, սրբիչ, մարբիչ, Յն. բնութիւնս, տարատարիչ, շուրջ մարբիչ, որ այ-

Քրիստոսի, որ նշ. անարգ եւ անպիտան սք, արժանի ընկերոյ արտաքս, երկից դանդաղ զին:

Աւրիշ է

ՊԱՐ, որ զործածուած կը տեսնուի քարգուլթեանց մէջ իրրեւ մասնիկ (յեթնէ) կամ բառ, եւ է Յն. περι:

Դարձեալ 'ի բառէս' ասպար՝ ՇՊԱՐ, — 'ի ծարիր եւ 'ի սնդոյր չպարէիր (Եւէկ. ԻՊ. 40):

Շպար՝ իրրեւ անուն չկայ մատենագրութեան մէջ, հետեւապար եւ 'ի բառագիրս նշանակուած չէ իրրեւ բառ, ինչպէս կան ուրիշ նշանակուածներ ալ, զոր օրինակ՝ ճամբարտակ, ժմերա, թէպէտ այս յետինը զործածուած է տեղ մը (Ուկ. Եթ. 1) « Այլ չար է, առնն, սզգն, ժմերա, լիրր եւ անամօթ:

ՇՊԱՐԻՄ, — կին որ 'ի սնդոյր եւ 'ի ծարիր չպարիցի (Ուկ. Մարտ.):

Շպարեղն է ամել զերեսօքն օտար ինչ, սոյնպէս իմա՝ եւ զյետապայս,

ԺՊԻՐԷ, ԺՊԷՆՈՒԹԻԻՆ, որ 'ի կիրարկանի մանուսնոյ ընդ բառիս երես: — Ազգ ժպիրն երեսօք: — Որ ժպիրն է երեսօք իւրովը, ատեւի լիցի: — Յարիցէ թաղաւոր ժպիրն երեսօք, Եւս եւ որ ինչ անկ է երեսաց:

ԺՊԻՏ, ԺՊՏԻՄ, մի՛ չփոխեր ընդ՝ ԺՄՏԻՄ.

ԵՊՏԻՄ, ԵՊՏԻՄ,

ՀՏՊԻՏ, ՀՏՊՏԻՄ, ՀՊՏԻՄ, ՀՊՏԱՆԹ,

նաեւ

ՊԱՇԱՐԵՄ, պարէլ շարջ,

(ա ս պ ա ր , պ ա շ ա ր)

2 3 1 4 5 3 1 2 4 5

Եւս եւ

ԱՌԱՍՊԵԼ, Յն. προβλητα, նշ. ասպար եւ ասասպել, Պրս. քէրթե, նշ. ծածկոյթ, վարագոյր, եւ քէրթե՝ ասասպել:

լուր Թարգմանի 'ի մեզ տարագիր կամ անարգեալ, եւ փոխանակ ք:

(ասասպ-ել , ա ս պ ա ր-ել)
1 4 5 3 2

եւ վերջին վանին՝ Եւ, մասնիկ է՝ նման մասնկանցս ալ, ել, իղ, եւղ, եղ. պատտապակ-ալ, անարդ-իլ երկ-իղ, երկ-եւղ, երկ-իւղ, երկ-եղ:

Իսկ

ԱՌԱՍՏԱՂ (*),

ա ս ս տ ա ղ .

1 2 3 6 7 5 4, այսինքն՝

ա ս ա զ ա ս տ եւ

ա ս ի զ ա ծ

Նոյն ընդ

ԱՌԱՊԱՍՏ, (ժ-ձ-ի-յ-է), Պրս. +ելէ

նշ. ասաստաղ եւ ասագաստ:

ԱՌԻՊԱՍ, բարդեալ Յունականու՝

περγα: (= արաղ), որ նշ. ծածկոյթ,

յարկի, ասաստաղ, Իսկ

ԴԱՍՏԱՌԱԿ, Պրս. արեւ-բաշէ, (ժ-ձ-

է-յ-է ք-ի-ոյ):

Աւնինը դարձեալ արաղէն կամ

արաղէն

ՍՓԱՐԱՆԻՄ, Յն. περιζώνουσι:

ՍՓԱՐՆՈՒՄ, ՍՓԱՐԱՆԵԼԻ,

— կարեցին սերեւս թղենոյ եւ արարին իւրեանց սփածանկիս (ՄՆԻԳ.):

Բարդուած ար (նամաստութիւն արաղ) եւ ամիմ. իբր շուրջ ամել, ընդ մէջ ամել իբր զգօտի:

Յն. περιζωμα περι (շուրջ), Հօնդ (զօտի), եւ դարձեալ Հօւա, նշանակէ սփածանկի: Տես եւ զլամիմ, զգածնում: Աւրիշ է

ՊԱՇԱՐ, որ կը թուի թէ նոյն է ընդ ձայնիս

ՎԱՃԱՌ, յորմէ

ՎԱՃԱՌԱԿԱՆ, — երթալք 'ի վաճառականն եւ գնեալիք ձեզ (Մարտ.):

Պրս. վաչար եւ պաչար, պաչարիւն (պաղիրկեան), Եւ

ՊԱՃԱՐԱՆԹ, ՊԱՃԱՐԵՄ, — Ետեա Յակոբ եթէ զոյ փաճառ յերկրին Եւ զիպտացւոց, ասէ ցորգիս իւր... անա լսեմ եթէ զոյ ցորգիս յեզրիպ:

(*) Արաղ = արեւ-բաշէ, ընկալեալ է եւ 'ի թրբաց:

ատս, իջէք անդր, եւ գնեցէք մեզ սակաւ մի կերակուր... տարայք զվաճառ զորենոյդ ձերոյ... եւ տայ նոցա պաշար 'ի ճանապարհ... ըզվաճառս զորենոյդ... տանիցիք... յերկրի աստ ասնիցէք վաճառ... եւ ետ նոցա պաշար 'ի ճանապարհ (Մատ. ԽԲ. ԽԳ. ԽԴ.):

(Այս պատմութեան առթիւ մտածուած են այս բտտերը):

Ուրիշ է

ՊԱՃԱՐ, (անասուն), Պրս. շարժ, նշանակէ՝ չորքտանի, շար (չորք) փա (տան). կազմ. բաղդ. պաշարեմ, վիթխարի, առեւանդեմ:

Ուրիշ է զարձեալ

ԱՍՊԵՋԱԿԱՆՈՒԹԻՅ, Պրս. սխէն, նշ. հիւր, օտար, եւ Լատ. Hospes, նոյն նշանակութեամբ, եւ Hospitium, հիւրանոց:

ՄԿԲՏԵՄ, (տես մակարդեմ):

Նաեւ

ՄԽԲՃԵՄ, ՄԽԲՃ, Լատ. mergo, immergo, նշ. ընկնել, լռանել, յորոց 'ի հակառակէն:

ՄՈՒԲՃ, բաղդ. ծնօտ եւ ծղօտ, զոյլ եւ թոյլ: Թորոց

ՄԵԲԿԱՆԱՄ, (ըստ օրինի խոտորնակ ձեւոյ). բաղդ. մեռանել եւ մռանալ, Ձի առ 'ի մկրտել կամ մխրրճել պարտ է մերկանալ. զարձեալ զի մկրտելն է 'ի բաց ընկնուել եւ մերկանալ զհինն, մաքրել, սրբել:

— Մերկացարուք զհին մարդն զործովք իւրովք եւ զգեցարուք զնորն նորոգեալ 'ի գիտութիւն (Կառ. Գ. 9): — Եկեալ յերախայութենէ 'ի մկրտութիւն... մերկացաւ զանօրէնութիւն, եւ զգեցաւ զըոյս աստուածգիտութեան (Մատ.):

Բաղդ. լոգանամ եւ լոկ, եւ

ՄԽԵՄ, — Որ միտեաց ընդ իս 'ի սկաւառակդ (Մատ. ԺԴ. 20): Են.

ὁ ἐμβαπτόμενος μετ' ἑαυτοῦ εἰς τὸ τρυβλίον

— Ուք քաննայիցն կրեկեաց տու պանակին միտեաց յեզր ջրոյն Թորդանանու (Յե. Գ. 15): Են. βαπτω ἐμβαπτω βαπτω ἐμβαπτω, (մկրտել, մխրճել եւ միտել) մի եւ նոյն եւ Հայերէնին պէս Են. βαπτω, Թրք. պ-լ-ը-թ, պ-լ-թ, պ-լ-թ, պ-լ-թ: եւ

ՄԽԵԼ ՁԵԲԿԱԹ, նշ. երկ-լեւ ջուր խօնել, երկ-լեւ ջուր արել, յորմէ

ՄՈՒԽ, Են. πεπρωμένον, հր-շի, շարժել: — Չնկատ մտաւ չարիճ յիջուցանել (Յե. Գ. 16):

Թորմէ (մխմ) 'ի հակառակէն

ՄՂԵՄ, աշխ. հրել, հեռացնել, Բաղդ. ընդգրկեմ եւ ընկրկեմ, ձգեմ (կարկանել) եւ ձգեմ (քարշել): Եւ

ՄՂՕՆ ՏԱՄ, — Մղօն տուեալ ընկէց 'ի վայր յերկարէն (Ձեւ-թ), յեպին, (իրր մղումն տալ): Այլ է

ՄՂՈՆ, Են. ραλιον, Պրս. փլ, — Մղոն մի, մղանս երկուս:

Մկրտութիւն, որպէս ցուցաւ, նկատի իրր լուացումն, մաքրութիւն, եւ սպիտակութիւն:

Թորմէ 'ի հակառակէն՝

ՄԲԿԵՄ, իրր խանձառել, այրել կիսով չափ. աշխ. երել (այրել), փրկել:

ՄՈՒԲԿ, խանջել ընդ, մանաւանդ՝ ցորեան, եւս եւ՝ հասկ նոր հասուն, սեւացեալ եւ փխրելի: Բաղդ. տոչորել եւ տոչորել:

— Մուրկ նոր փխրեալ եւ մանրեալ: Տպ. հարեւել: — Ապէք քաննայն զառ 'ի յիշատակէ նորա 'ի մրկէ անտի (Ղե-թ): — Մուրկ է յորժամ 'ի հասեալ հասկիցն առեալ փխրեացէ ձեռօք եւ աղացէ (Մեկ. Ղե-թ): Թորմէ 'ի հակառակէն՝

ՄՈՒԲՃ, բաղդ. աղիւս եւ աղօտ, ծղօտ եւ ծնօտ, կուչտ եւ կոչտ, արուգ եւ ուրագ, քծուար եւ քծուարտ: Թորմէ (մուրկ):

ՄՈՒՐ, ՄՐԵՄ, սեռ-լիւն ձեռք, եւս եւ՝ Բլւն: — Մուրն սեռակ ինչ է ծխոյ թանձրացելոյ (նանու): — Մրեալ զարտեւանունն (Ուկ): Մ-տրէ: — Սանձեալս, մրեալս յայնարհէն կորնչէին (Կ-րէն): — Գան արբցին, խանձեցին, մրեացին (Կանն): — Գրեալ ոչ մրով, այլ հոգւովն Աստուծոյ կենդանւոյ (Բ. Կ-րէն): Թն. άμαρτος; μαρτος; նշ. ազգո, նսե՛, լեռագոն: Եւ

ՄՐՃՈՏ, — Եւ ոչ մրեալ զարտեւանունն իրբե զմրճոտ պուսանն (Ուկ): Մ-տրէ:

ՄՐՃՈՏԵՄ, — Ի ձեռնձերս զոհից եւ ՚ի շարաւս ազատելիս մրճոտիցիք (Ե-դէն): Եւ

ՄՐՈՒՐ, Գրք. Թրք. լեռնու:

— Օձցին իւզով ՚ի մրոյ պարզելոյ (Ե.): — Մրիթ եւ նոյնպէս հայրն Չրուան եւ բարի՝ էր արդեօք եւ չար. եւ ՚ի բարեօք երակէն նորա բարեօք որզին եղեւ, եւ ՚ի չար մրէն(*) նորա չարն (Ե-դէն, էջ 128): (մրոյն): Տպ. մարտն: Թորմէ

ՄՐԻԿ, սեռ ձուի հոյ. հոգմ սաստիկ մառախղով որ մթնացուցանէ զօդ: — Ելանէր բոց երկրին իրբե մրբիկ հնոցի: — Մրբիկ ծխոյ: — Իրբե զփոշի զոր տարաւ մրբիկ: — Եղեւ մրբիկ մեծ ՚ի ծովուն:

ՄՐԿԻՄ, պղտորեւ՝ որդեօ սննէ ի մրկեալ նեզարտութենէ: — Ի բրբե զփոշի անուոյ ՚ի փոթորիկէ մրբրկեալ: Բազդ. օզ եւ շամանգազ:

Թն. γυρός, նշ. խաւար, մրբիկ:

(*) Եղեկայ այս խօսքը բազդ. (Անդ. 21), թր ինչ մրոյխաւն էր ՚ի նմանէ, եւ չէր պատշաճ արարուեան, զայն եթոր, եւ յայնմ մրոյն են չարիք մարդկանն (27): Բնարեաց զբարին ՚ի մի Պեր. եւ զչարն մրոյխաւն ՚ի միս կողմն, ու սոսի շունայ մրոյխաւն, զլըստակն պզտորել: (30) Եւ շտտակն ՚ի մի կողմն ընտրեաց, ու սոսի զարարածն արար, եւ ըզմրոյխաւնն եթոր:

եւ γυορία, մրբիկ հոգմոյ: Իսկ ՄԱՐՁԵՄ, Թն. γυμαζω; Թորմէ եւ ՄՐՏԻՄ, Թն. άθλιω, γυμαζω:

Այս երկու բայերը Բերիւնա՛մ բայէն են՝ իբր անոր երկրորդական ձեւը: Եւ այս ալ Յունականին թեւադրութիւնն է, զի Յունական բայից (γυμαζω) արմատն է γυμαζο; (մերկ): Թն. γυμαζο; նշ. մարզիկ, մերկ, ըմբիշ: Թորոց

ՄՐՍԻՄ, կամ

ՄՍԻՄ, բազդ. սոսկ (մերկ) եւ սոսկանամ (մերկանամ) եւ սոսկամ, (յահէ, ՚ի ցրտոյ):

Թորմէ ՚ի հակառակէն

ՄՍՈՒՐ, ներքին կողմն սխտոսյ եւ իբր Չէրէն լայր:

Այս բառ եւ ՚ի Թրքաց իսկ ՚ի կիրարկեալ է: Այլ է

ՄԱՐՁ, Պրս. Բերլ, նշ. կողմն:

Թորմէ

ՄԱՐՁՊԱՆ, Պրս. Բերլու, կողմնակալ, կուսակալ: Հուսկ յետոյ վերը ցուցուած մար, մարէ՛ բառերէն կը թուի

ՄՕՐՈՒՐ, — Որդէս իւզ զի իջանէ ՚ի մօրուս եւ ՚ի գլուխն Ահարանի, եւ ի մօրուայն իջանէ ՚ի գրապանս զգեստու նորա (Մաղ՛): — Ա՛ն դուքիզ սուսեր յեսանաստար, սուր քան զարբիշ վարսավիրայից: . . . եւ ածիցես զայն զղլխով քով եւ զմօրուօք (Ե-դէն. Ե. 1):

Թորմէ (մկրտել) ՚ի հակառակէն՝

ՄԱԿԱՐԻՄ, իբր լեռնորդուցանելու պէտէ:

ՄԱԿԱՐԻ, — Բազում մակարդ մեղացն իւրոց գործելոց (Բառը):

Բազդ. հոսեմ եւ հիւսեմ, պնդիմ եւ պնդեմ, սաւաանել եւ սեւեւել, թանամ եւ թան, թրծեմ եւ թըրջեմ, ջուր եւ չոր, գետին եւ գետ, նհանգ (զազան ծովային) եւ նահանգ (ցամաք, երկիր), գաւառ եւ կաւառ: Թորմէ

ՄԱԿԱՐԻԱԿ, ՄԱԿԱՐԻԱԿԵՄ, եւ

ՄԱԾՆՈՒՄ, ՄԱԾԱՆԵՄ, — Մածան որպէս կաթն սիրտք նոցա (Սաղմ.) : այսինքն՝ Բանբարացան, դարեղան :

ՄԱԾՈՒՅԱՆԵՄ, — Իբրև զկաթն կթեցիր զիս, եւ մածուցեր զիս իբրև զգանիր (ՅԲ. Ժ. 10) : — Լեառն մածուկ կոչէ, զցիրն եւ ըզլոյծն եւ զջրին ժողովէ եւ հաստատէ. զոր օրինակ զկաթին լոյծ բնութիւնն խախտացն ժողովէ եւ պնդէ, եւ ՚ի մի միարանութիւն զմեզկն եւ զտարածն ածէ, եւ չէ հնար այնուհետեւ մեկնելոյ յայնմանէ յորում միացան . . . նոյնպէս եւ Քրիստոս յորմէ հեռէ միացաւ ընդ սիրս մեր իբրև խախտաց ընդ կաթին, չքակի եւ չլուծանի, այնպիսի էր եւ Պաղոսի ոգին. երբեմն էր իբրև ըզկաթն լոյծ, եւ յորմէ հեռէ միացաւ ընդ Քրիստոսի, աւէր, Ո՞վ մեկնեացէ զմեզ ՚ի սիրոյն Քրիստոսի (ՍԷ. ԲԵ. Գ.) : Յորմէ՝

ՄԱԾՈՒՆ (*), ՄԱՃԱՌԱԿ, Էրէտէն Էսէն Կէն Տաճեալ : — Չտանն մաճառակս զկաթին տայցես հազարապետին (Ս. ԹԳ. ԺԷ. 8) : Յն. յաճա. յաճոյց, Պրտ. Եսէն, նշ. մածուն, Թրք. Եսճուն :

Յորմէ (մածնում) ՚ի հակառակէն ՄՈՑԵՄ, հարտացանէլ, զարանէլ : — Չերնջոցն զորթնն անջրպետեալ քեցիցեն, զի ժամանակաւ ընդելուզանիցեն. կամ մոցել ՚ի կաթինն սովորութենէ (Ուկ. Մարմ.) : Բազդ. կցեմ եւ քեցեմ :

ԹԱՀԱՆ, ԲԵՆԱՆ, նոյն եւ Պրտ. Յն. όρείχων, (դաղձ) :

ՄՈՒԿՆ, (սեւ.) մկան :

(*) Յուսաց ՚ի մէջ տանոյ զմածուն, եւ նոյնն անուամբ կոչեն զնս, ոչ զիսելով զտոտարանութիւնն, եթէ մածուն ասի, բանզի մածնու է, պնդէս եւ զանունն ունի, (Մագիստ.) :

Յն. մոց, Պրտ. Եսէ, նոյն նշանու. կութեամբ : Բազդ. վառեակ :

Յորմէ

ՄԿԱՆ, Երէնն Տանուար Տան Տարէնոյ, ըստ Յունիսն. քանզի եւ Յն. մոց, նշ. թէ՛ զմիակն, եւ թէ՛ զնիւրքին մասնուտ մասն մարդկային մարմնոյ, որ կոչի Վան, նաեւ՝ զընդեր, եւ հասարակ լեզուաւ :

ՄՄ, Յորմէ

ՄՄԱՆ, արտ. զէստ, Թրք. արտ. լք էլ : Մկան նկատի իբր՝ ներքինն մարմնոյ :

Յորմէ ՚ի հակառակէն

ՄԿԱՆՈՒՆԲ, բազդ. աղիք եւ ալիք : — Որ աւաքէր . . . թուզթս մազաղաթեայս ՚ի վերայ ջուրոյն մկանանց (Յն. ԺԷ. 2). ՚ի Յն. չիք : եւ

ՄՄԱՆՈՒՆԲ, արտ. ՚ի Վանէ՛ Վանուար :

Յորմէ (մկան) ՚ի հակառակէն

ՄԿՈՒՆԲ, բազդ. քաղիթիք եւ դեզարզն, սուր եւ սրուակ, տիկ եւ տէգ, կուշտ եւ կոշտ :

Մուկն իբր զաղիք ինչ, յորմէ

ՄՈՒԿՆ, (բարտաւիտ) :

ՄԺԻՂ, ՄԺԻՂ, ՄԺԵՆ, Տանէ յոյժ մանր, Էսէսէնէ : Պ. Տեխէյո՛ւ նշ. խայթոցաւոր, խայթիչ. մ է խ ի զ :

1 4 3 2

— Եկն մժիղ ընդ ամենայն սանմանն նոցա (Սաղմ. ճԴ. 31) :

— Գորտք եւ ճանճք եւ մժիլք ՚ի սկիտանն խոնաւութենէ բխեցին (Վեդօր) :

ՄԺՂՈՒԿ, իբր ասէնէ մանր մէք :

— Չմժուկս քամէք եւ զուզտս կլանէք (Մարմն.) :

Յորմէ ՚ի հակառակէն

ՄՈՂԻՁ, իբր Տէժ, (Տէ ի ՚ շ, Եսէն շ) : Բազդ. ցեց եւ ցեծ, արդրուկ եւ արեղիւրք, կէտ եւ կէտ :

ՄԱՐԻՍ, Պրս. Բէլէ, նշ. Թրք. Է-
րոյ, Իսկ՝

ՄԱՐՍԽ, Պրս. Բէլէ, Բէլէ, նոյն
նշանակութեամբ:

ՄԵԽԱԿ, Պրս. Բէլէ նոյն նշանա-
կութեամբ, բայց թարգմանի՝ բե-
ւեաթիկ, մանր բեւեա, իբր զի մե-
խակն (ՏՃ. Գրք. Գրք. Գրք. Գրք.) ունի
զձեւ փոքրիկ բեւեաթի, եւ քանզի
Թրք. Գրք. Գրք. Գրք. նաեւ զժողովին
համանուն, վասն այնորիկ եւ ՚ի մեզ

ՄԵԽԱԿ, կոչի եւ ծաղիկն՝ Գրք. Գրք.
Ֆէլ. Ասի թարգմանաբար եւ
ՉԱԿԱՆՈՏ:

ՄՈՆԻՐ՝ (սեւ.) մոխրոյ:

Մոխր՝ նկատի իբր աղտեղութիւն
— Ի մոխիրս աղտեղիս մըճտաթ-
ցիք (Եւրէլէ):

ՄՈՆԻՐՈՅ, — Ի պարսպէն մինչ ՚ի
զուն մոխրոցին (Նէէ՛ Գ. 15):

Յն. κοπίο, Լատ. maculo, նշ.
աղտեղել, աղտեղանել, արատաւո-
րել. maculatus, աղտեղի, macu-
lato, արատ, աղտեղութիւն, ma-
cula, արատ, բիծ, աղտեղութիւն:
Յորմէ ՚ի հակառակէն

ՄԱԲՈՒՐ, մաքրութիւն, մաքր-
եմ, (մ ո խ ր = մ ա ք ր):

ՄԱԲՈՒՐԱՆ, — Գայ, գտանէ զնա
պարսպորդ, մաքրեալ եւ յարդար-
եալ, Իսկ (Ղե-ր. Բ. 14). «Մուրկ
նոր փխրեալ եւ հարեալ», ընթեր-
ցի՛ր հարեալ, որպէս ունի Յոյնն
(ἐριχτα): Բաղդ. խոտորնակ ձեւով
բառերու հետ, աղբուր եւ աղբուս,
մեռանիմ եւ մոռանամ, մկրտեմ եւ
մերկանամ, Ունինք եւ

ՄՈՒՐԻՐ, Գրք. Գրք. Գրք. Գրք. մանա-
ւանդ, իբր՝ Գրք. Գրք.:

ԼՈՎ, Պրս. Է-Ղ, նշ. մերկ:

Յորմէ

ԼՈՎԱՆԱՄ, բաղդ. մերկանամ եւ

մկրտեմ, փոկ (որթ ծովու, անա-
սուն երկակնեցալ) եւ բոկ: Եւ

ԼՈՂ, ԼՈՂԱՄ, եւ

ԼՈՒՂԱԿ, զրեալ եւ

ԼՈՒՂԱԿ, ԼՈՂԱԿ, յորմէ

ԼՈՂԵՄ, Լ-+ԷԼ, Բաղդ. ցուցա-
նեմ եւ սուզանեմ, անկողին (տեղի
բարձր) եւ ընկզմիմ:

— Լօղեցին եւ մտին ՚ի սունն . . .
եւ հարին զնա եւ սպանին (Բ. Թ. Գ.
Գ. 7):

ԼՈՂԵՑՈՒՑԱՆԵՄ, Լ-+ո-ց-նէԼ. Զ-Զ-
ԿէԼ — Զցոյց զօղեցուցանէ (Եւ-
րէլէ): Բաղդ. ցուցանեմ եւ սուզա-
նեմ, ծագեմ եւ ծածկեմ, ցանում
եւ ցածնում, կարսպ եւ կապար:

Յորմէ

ԲՕՂ, զրեալ եւ

ԲՕՂ, յորմէ

ՍԲՕՂԵՄ, ՍԲՕՂԵՄ, եւ

ԳՕՂ, ԳՕՂԱՆԱՄ, եւ

ԳՕՂՏ, ԳՕՂՏԵՆ, ԳՕՂՏՈՒԿ, — Առ-
նել, ուսուցանել, երթալ գաղտուկ
(Փէլ. Ե-ս. Ուկ. Բ-ս-ը): — Ազգա-
կիցքն գաղտուկ էլանէին արտա-
սուաց կցորդ լինել (Գ. Մկ. Գ. 10):
ԳՕՂՏԱԳՕՂ, եւ

ԳՕԳ, ԳՕԳԱՆԱՄ, բաղդ. ծածկեմ
եւ ծոց:

Յորմէ ՚ի հակառակէն

ԿՈԿ, — Կուս եւ կոկ էր ձանա-
պարհն:

ԿՈԿԵՄ, իբր՝ Գրք. Գրք.:

— Զօրէն կոկեցիւոյ իմն մամոյ
(Փէլ.): — Ի մեղուոցսն . . . թեւովքն
իբրեւ ձեփովք զորմին կոկելով (Ա-
Որ-), — Վիմիզէնն այն բնութիւն,
եւ մանուսնոց կոկեալն եւ ողոր-
կեալ (Ս-րք.): Եւ

ԾՈՑ, որ նոյն է ընդ՝ գոց:

ՊԱՇՏԱՍԱԿԱՆ, իբր՝ Գրք. Գրք.
Բէլ-ր-ը, որ թարգմանի՝ կանխա-
գոյն սուեալ, կանխիկ հատուցեալ.
յուելուած է ՚ի մեզ մասնինն -Կ-Է:

— Փարսւոն արքայ Եգիպտացւոց . . . գիւնանացին եւ զՓերեզացին . . . եւ պաշտատական զատեր իւրում (Յեւ. Ժ. 2. 10) : — Իսկ պաշտատականս սոյ Անուշայ 'ի նոյն 'ի Մարաց որ առ ստամբ յերկնն բնակեցան (Խոր. Ա. 30) : Յորմէ

Պատշաճ (*), 'ի մերձաւորութենէ Արարական ձայնիցս՝ ճշմարտացած, եւ ճիշտ, օժիտ :

— Ի Տեառնէ պատշաճի կին առն (Ա. 14) : — Եթէ քաղցր գիտեն ըզՋրուանն, ոչ պարտին զգառն պրտուղն զԱրճմեն 'ի նմանէ համարել. եւ եթէ գառն հաշուին, չէ պարտէ (Տպ. պարճաւ) զքաղցր պրտուղն զԱրմիզդ 'ի նմանէ զնել (Ե. 24) :

Ձէթ, (սեռ.) ձիթ-ոյ, նշանակէ՝ է-ռն, Արար. շէյթ, իսկ

Ձիթենի, շառն, եւ նկատի իբրեւ մաքուր, նիւթ օժութեան, եւ առիթ լուսաորութեան : — Իւզով սրբով իմով օժի զնա :

Յորմէ 'ի հակառակէն՝

Ձիթ, իցր՝ անմաքուր եւ սեռա :

Բազդ. կարասի եւ կուպր, աճառ եւ աճիւն, մաքուր եւ մոխիր :

ՄԱԱԶԻԹԵՆԻ : — (Փէլ.) :

ՈՒՇ, հին Պրս. սւշ, Պրս. հուշ, հէշ, հու, եւ թրք. սու, նոյն նըշանակութեամբ : Յորմէ

ՈՒՇԵՂ, ՈՒՇԻՄ, ՅՈՒՇԱՐԱՐ, եւ

ՅՈՒՇԵՄ, ՅՈՒՇԱՍԱԿ, եւ

ՅՈՒՇ ԱՌՆԵՄ, ՅՈՒՇ ԼԻՅԻ, ՅՈՒՇ ՅՈՒՅԱՆԵՄ, իսկ (Եւ. Կե. 3—4) : — Չոհէին 'ի պարտէզս իւրեանց, եւ

(*) Թէպէտ եւ զվրահեան ասպարուսիւնն եւս ընթեանու պարճաւ, սակայն 'ի վերջ կոչս մատենական կարգեալ ցանկ ասպարուսն սխալմանց ուզղէ անդ զվրիպակն՝ 'ի պարճաւ :

արկանէին խոնկս յաղիւսեայս իւրեանց՝ զիւացն որ չէին 'ի յիշատակս իւրեանց, եւ յայս կողմանեալ նընչէին վասն երազ տեսանելոյ :

Յոյնն ունի, — Չոհէին 'ի պարտէզս, եւ արկանէին խոնկս յաղիւսեայս՝ զիւացն որք չէին 'ի գերեզմանս եւ յայս կողմանեալ նընչէին վասն երազ տեսանելոյ :

Յն. δεικνυσαι, μνησειον, նշ. յիշատակ եւ զիւրեզման, այսինքն՝ շիրիմ կանգնեալ առ յիշատակէ, եւ 'ի մեզ իսկ՝ յիշատակեալ. յիշատակեալ նշանակէ՝ զիւրեզման :

Յորմէ (ուշ)

ԱՊՈՒՇ, ԱՊՇՈՒԹԻՒՆ, — Ապշութիւն մաաց (Ա. 14) : — Ապշութիւն ունի զսիրաս ձեր (Մ. 12) :

ԱՊՇԵՅՈՒՅԱՆԵՄ, — Մպղէր եւ ապշեցուցանէր զազգն Սամարացւոց (Գործ. 2. 9—11) :

ԱՊՇԻՄ, եւ

ԱՓՇԻՄ, — Ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ափշեցայ : — Լցան առնք ափշեցոյ :

ԱՓՇՈՒԹԻՒՆ, յորոց

ՊՇՆՈՒՄ, իրր՝ հոյեւ պարտէք :

ՊՇՆԵՄ, ՊՇՆ, — Յորժամ որ հաշիցի պշեղով . . . այլ զի ոչ ստէպ պշեա (Ա. 14) :

Յորմէ (ուշ)

ՈՒՍԱՆԻՄ, ՈՒՍՈՒՅԱՆԵՄ, ԱՆՈՒՄ, Թրք. սու (միտք), սուլու (մաացի), սուր (ուսուցող), Պրսկ. էւլու, էւլուար, սուլու, սուլուար, (ուսուցող, անդեակ, հմուտ) :

Այսպէս յիշել եւ սուլու, յորոց եւ յիւեցուցանել եւ ուսուցանել ազգակիցք են իրերաց :

Սոկրատ սոկոր էր ասել, « Յիշեմք զոր կանխաւն ուսեալ եմք, եւ հմարթի ումեք յիշել զոր չիցէն կանխաւ ուսեալ կամ գիտացեալ :

Եւ

ՅՈՒՅԱՆԵՄ, — Յոյց ինձ ճանապարհ յոր եւ գնացից (Մ. 12) : —

Յուցից ձեզ յուսմէ՞ երկնչիցիք (Ա-
ւեք.):

Այսպէս ուսուցանեմ եւ ցուցա-
նեմ՝ որպէս կարգութեամբ, նոյն-
պէս եւ նշանակութեամբ մտն են
յոյժ միմեանց, որպէս եւ Յունա-
րէնն, զի Յն. δείκνυμι, նշ. ցուցա-
նել, եւ καταδείκνυμι, ուսուցանել,
եւ ἀποδείκνυμι, որոյ թարգմանու-
թիւնն է՝

ԱՊԱՅՈՒՅԱՆԵՄ, (յեանն), — նա է
հայր որ կցոյց զիրգս եւ զքնարս
(Մար. Գ. 21) : Յն. καταδείκνυμι :

— Յուցցէ ձեզ Տիւրքիկս (Եփե. Զ.
21) : Յն. γυμνάζω, ծանուցանել : —
Բազում եւ ծանր վնաս զնէին զորս
ոչ կարէին ցուցանել (Գործ. ԻԵ. 7) :
Յն. ἀποδείκνυμι, ապացուցանել :

Այն. եւ ՏՃ. ալ կ'ըսուի, Տեկուն
ցուցնել թէ ինչ պէտք է ընել, — Տո-
ցոր ինչի՞ թէ ի՞նչպէս ընել : — Պա-
նա կէօսիտէր՝ նաուս սեյլիտէր : Ան չէր
գիտեր, որո՞ ինչ — չէ ցուցուցիտ տնոր :
Յորմէ

886Մ, իբր՝ ՚ի վեր երեւեցուցա-
նել, երեւելի ասնել, ցուցանել :

880ԻՄ, 8ԻՅ, — Զձեան իւր ձախ
ձգեաց ՚ի ցիցն . . . վարսեաց ցից
ընդ ծամելիս նորա (Դար.) : — Յոր-
ժամ ստաքն կակղացցին եւ տերեւն
ցցուիցի (Մարտ.) : — Զլակնացի
ոմն հարցեալ թէ ո՞ւր սահմանք
Սպարսայ, եւ նորա զնիղակն ցցեալ՝
ասէ, յայտմ վայրի (Պէտ.) : Եւ

80ԻՅ, իբր ցոյց, ցուցումն, ա-
ղաղակ կամ երգ ՚ի ցոյց ցնծու-
թեան :

— Կայթիւք, վաղելով, ցուց
բարձեալ մարդկանն զբաղաքամէջնն
լցին խնճոյիւք (Աւթ.) : Ի նուագս
բամբասն եւ յերգս ցցոց եւ պա-
րուց (Ռար.) : — Միթէ ՚ի ցո՞ցս պա-
րիցես (Ուտ.) : Յն. πορεύω, եւ

880ԻՆԲ, գնալ ներս : — Յցունս
՚ի վարսից զլեաց ձերս մի՞ ասնի-
ցէք (Դեար.) : — Զլուգաթուրմ ցը-

ցունսն հոյանեալ . . . սանէին (Գ.
Մէ.) : — Գերծեալ էր զզուս ման-
կանն Արասաղարայ, եւ ցցունս էր
թողեալ (Ռար.) :

Յորմէ (ցուցանեմ) ՚ի հակառակէն
ՍՈՒԶԱՆԵՄ, բազգ. ցանուս եւ
ցածնուս, ծաղիմ եւ ծածկիմ :

ՍՈՅԲ, — Օձք բայանան ընդ հո-
ղով, եւ որջք իւրեանց են ՚ի սորս
եւ ՚ի սոյգս երկրի (Փէլ.) : Իսկ

ՄեծԹԱՐԻՉ, բառ Արարացի, հու-
րէր, մ ի (ի) թ (ա) բ, որ նշ. յու-
ս.

լ

չարար, յիշեցուցի :
— Իսկ միտիթարիչն (Հողին սուրբ
զոր առաքեացէ նա յանուս իմ, նա)
սուսացէ (ձեզ զամենայն), եւ յէլե-
ցուցէ (զամենայն զոր ինչ առայի
ձեզ) (Յովն. ԺԳ. 26) :

Եւ որովհետեւ նմանաձայնք են
Արար. իւրէք, (յիշողութիւն), յոր-
մէ իւրէքլաւմոք, յիշել իւրէքս կէ-
թիւրմէ, յուչ ասնել, իւրէքս որոգ-
մոք, յիշեցուցանել, եւ թրք. իւ-
րէք սորմոք, իւրէք սորմայ կէթիւրմէ :
Իբր յայց կանել սգասոր բարեկա-
մի, ՚ի միտիթարութիւն, եւ ցուա-
կից լինել նմա, ստափ մեթիւրմէ
նշանակէ ՚ի մեզ սիտիել, ցաւակից
լինել :

— Զայս ուսուցանիջի՛ր եւ միտ-
իթարեալի՛ր (Ա. Տէհ. Զ. 2) : — Ակն
ունէի թէ ոք արամեացի ընդ իս,
եւ ոչ ոք էր, եւ միտիթարիչ ինձ
ոչ ոք գտաւ (Աւգ.) : — Եւ առա-
քեաց Դաւիթ միտիթարել զնա (զԱ-
նոն) ՚ի ձեան ծառայից իւրոց վասն
հոր իւրոյ . . . միթէ փառաւորել ինչ
զնայր քո աստ՛ջի քո առաքեաց առ
քեզ Դաւիթ միտիթարիչս (Բ. Թաք.
Ժ. 2-3) : — Միտիթարեցէք, միտ-
իթարեցէք զծողովուրդ իմ . . . քա-
հանայք . . . զի լի կղիւ տառա-
պանօք (Եսայ.) :

ՄեծԹԱՐ ԼԻՆԻՄ, միտիթարիչ կամ
միտիթարութիւն լինել : — Ի ծոց

խ. ր կրեացէ զնոսա, եւ միսիթար յիցի յղեաց (Եւս.) :

ՄԻՆԹԱՐ ՏԱՄ, թարգմ. Թրք. Մէ-
-եւէ վերէ + : — Տալ միսիթար վրչ-
-տաց նոցա (Ուկ.) :

ԲՂՈՒԿ (աշխ.), Պրս. շէլ- + , նշ.
բաժակ զինւոյ կամ ստոմ զինւոյ .
կամ ազգ ինչ բաժակի զինւոյ :

ՀՆԻՒՍԱՅ, Պրսկ. հէրէյ-ե, ՏՃ.
+էշէէ :

ԲՈՒՆԱՅ, (սեւ.) քուէ-ի, Յն.
x. βεῖα, նշ. խաղ նարաի, բախտ,
պատահար. եւ x. βος, քուեայ, խո-
րանարդ, որ է ձեւ վեցկողմանի,
քառակուսի, եւ Արարերէն՝ +է-աշ,
որ նշանակէ նաեւ կոճ ստից, վէզ,
Թրք. աշ- + , Բոք- + , Պրս. քէշ- +
նշ. կոճ ստից, վէզ, եւ քէշ- + -լա-
նշ. Թրք. ք- + -լա- + , (խաղամոյ) :

Յորմէ

ԲԻԿ, եզերք յարկի, կողմանք
յարկի — Ընդ քուաւ վիմին, ա-
սէ, առաջի պատուարին (Կու. ԸՆԶ.) :

Յորմէ աշխարհարար

ԲՈՎ, որ կը հողավաւ եղ. եւ յք.
— +ով, +ով, +ով, +ով, +ով, +ով,
+ով, +ով, +ով, +ով, +ով, +ով,
ուրի եւ +ով, +ով (ի կողմանէ) ,
+ով +ով :

Յորմէ (քիւ)

ՅԻԻ (*), — Ելին ՚ի տանին, եւ
ի՛ցուցին կախեցին զնա (Ղուկ. Ե.
19) : Յն. χέραιος, (իշխար) :

(*) Այս բառը՝ Ն. 214. Բուին մէջ՝ ցու կը
կարգանք. (սեւ անդ ցու) . եւ այսպէս կար-
ծուած էր ՚ի վաղուց հետէ, մինչեւ որ Ոսկե-
քերտի Թարգմանութենէն երեւան ելաւ Յէ
ուղղականը զի- է, եւ ոչ ցու :

Արդ ասելով +ի- , խմանամք զեր-
կսին կողմանա շինուածոյ, կարկա-
սեալ ՚ի զուրս (Թրք. աշ- +), որս-
հել յանձրեւոյ. իսկ շէ-աշ է բուն
ձածկոցն կամ յարկ շինուածոյն,
ուր կզմինարն զեանդի :

Քուեայ յասեանա խորհրդոյ աու-
եայ ինի, իբր յայտարար կարծեաց
ասեանակալաց, ուստի՝

ԲԱԻՄ, արգարացուցանել, ան-
տես անել գլանցանա, անդատու-
պարտ արձակել, Յորմէ եւ

ԳՈՎԵՄ, եւ ՚ի հակառակէն

ԽՈՒՆՄ, դատափեանել զոք, նե-
ղել, — Մի՛ զոք խուիցէք, եւ մի՛
զոք զրոպարաիցէք (Ղուկ.) :

Յորմէ ՚ի հակառակէն

ԳԳՈՒՆՄ, սոքա չորեքեան թուին
ձաղեալք ՚ի բառէս քուեայ :

ԳԳՈՒՆՔ, եւ

ԳԳՈՒՆԻՄ, — Դու քքուիս եւ ծի-
ձաղիս (Եփ. Աղ- +) : — Մի՛ քք-
քուել կարի ընդ պէսպէս եւ ընդ
ազգի ազգի հանգերձս (Ուկ. Մար.) :
— Զմորթս զեսպակացն, օձանին
յորում նստինն եւ քքուին (Ուկ.
Փէլէպ.) : Իսկ

ԽՈՐԱՆ, ձագի յԱրարականէս՝ +ա-
ր- + , որ նշ. քուեայ, եւ նկատի իբր՝
քառակուսի, յորմէ ձեւս

ԽՈՐԱՆԱԿ, խորան-արդ, ՚ի ձեւ
խորանի, այսինքն՝ քուէի. Յն. x. βεῖος,
նշ. եւ քուեայ, եւ խորանարդ :

ԽՐԱՆ՝ նկատի իբր՝ բարձր, շքեղ,
փառաւոր, յորմէ ՚ի հակառակէն՝

ԽՈՆԱՐԷ, ցո՛՛, աշ- + : Բաղդ. ա-
թու եւ առաթուր եւ ընդաթուր,
սաղաւորա եւ սաղաւար :

Յորմէ (խորան) եւ

ԽԱՐԱՆ, վերէ՛ այսո-ցե- + : — Խա-
րան ընդ խորանի, վէր ընդ վիբի,
հարուած ընդ հարուածոյ (Եւ. ԻԱ.
25) : Բաղդ. սաղաւարա եւ խաղա-
ւարա : Այսպէս եւ

ԽՈՅՐ, Յն. ἵ, κόρυς, նոյն նշանա-
կութեամբ :

Եւ այսպէս գրեալ է՝ առ ՚ի չչփոթելոյ ընդ՝ խոր, կոր, կոյր, քոյր, Յորմէ ՚ի հակառակէն

ԽՈՅԼ, եւ
ԽՈՒ, մի՛ չփոթեր ընդ ԽՕԼ
Բաղգ. ընդ Վ. Վ.

Պարտէ համեմատի ընդ
ՏԱՃԱՐ, Պրս. Բէճէր, Բեշէր, եւ
՚ի սեպագիրս՝ Բեշէր :

Պրս. Լորէն, (որոյ աղաւաղեալն է՝ չէրկէ) չորեքանկիւնի, քառակուսի, նոյնպէս եւ Պրս. Լորէն, չինուած չորեքկողմեան կամ չորեքհասարեայ, չուրջ սեռանկի տեղի, աննշանայեաց :

Հա. quatuor, նշ. չորք, եւ Պրս. Լորէր, Թրք. Լորէր, Յն. τέτταρα. τέτταρα, նշ. չորք, եւ փոխանակասելոյ «տուն», ասի սճով «նտօ» τῶν τετάρων, որ նշ. ՚ի որտէ, παραδῆναι τὰ τέτταρα, նշանակէ՝ Ելանել ՚ի որտէ :

Ի խօսս սահմք, Լորէր ԼՁ, եւ ՏՃ. որէրք որտէրք որտէրք, որ նշ. ՚ի ասն, ՚ի սենկի, յառանձնութեան, Արար. Կեայ նշ. խորանարդ, յորմէ Կեայէ կոչի սխաւասեղին Մաննետականաց, որ Թարգմանի Կեայէ, Խորտէ, որտէր :

Յորմէ
ՏԱՃԱՐԱՊԵՏ, Յն. ἀρ/τριχλινος :

Յն. τριχλινον, նշ. որտէ, մանուած սեղանատուն, ճաշարան, եւ Թարգմանի՝ երեք մագնոցուոր, աշխ. երեք քաղցոյ սենեցոյ : Քանզի դայս ձեւ օրինակի էին սեղանք կերակրոց նոցա, եւ վերակաշուն սեղանոյն կամ մաստիարարն կոչէր՝ ἀρ/τριχλινος, որ ՚ի մեզ Թարգմանի՝ որտէրք :

— Առէք եւ բերէք աստարայեալսն . . . իրրեւ ճաշակեաց աստարայեանս . . . խօսի ընդ փեսային աստարայեանս : (Յն. ἀρ/τριχλινος) :

Ի Կեայէ է
Վ.Ե.Գ, որ նշ. կոճ ստից :

Այսպէս Արար. Կեայ նշ. եւ քուեայ, եւ կոճ ստից : Բարեգ կաղմութիւնն բաղղ. դրգուել եւ վրգուվել, անդրգուելի,

անվրգուվ,
Ի Վ.Ե.Գ ԳԱՄ, իրր մաքառել կամ մրցիլ :

Յորմէ
Վ.Ե.Ճ, յորմէ ՚ի հակառակէն
Վ.Ե.ՃԱԿ, — Վիճակ զաղարեցուցանէ զվէճս (Առ.Վ. ԺԸ. ԸՊԲ ԵՔԸ, Բեշէր) :

Ի բառէս վէգ, (քուեայ)
Վ.Ե.Յ (*), յորմէ եւ
Ձեի, — Չնաց քառակոյս նշանն ընդ մարտ հրաւիրակի (Վ.Ե.Յ. Ե.Յ.) : — Քառակոյս կոչէ զնշանն քուածեւ ՚ի վեցից հաւասար կողմանց կազմեալ, վասն քառակուսի ամենայն կողմանց գոյոյ որպէս ըզքուեայ (Առ. Մանոթ. Բարտ.) :

Յորմէ
Վ.Ե.ՏԱՍԱՍՆ, իսկ
Վ.Ա.ՍԱՍԻՆ, մերձաւոր երեւի Չանդիկ ձայնիս, Կեայէ (վաթսուսն) :

Մերս
Վ.Ե.Ս, ծագի ՚ի Կեայ կամ վէգ բառէ : Յն. μαρτυρία, նշ. վկայութիւն, քուեայ, եւ

Վ.Ե.ՍԵՄ, է որպէս արկանել քուեայ, եւ արկանել քուեայս է վկայից, հաստատել : իսկ

Վ.Ե.Ժ, Վ.Ե.ՃԵՄ, հեռել, Պրս. վէճեթէ՝ նշ. Բեշէր, Երեւել, — Ի վիճել արտասուաց խաղաղութիւն եւ ջեր գործի (Առ. Մարտ.) :

ԳԱՀԱՎ.Ե.Ճ ԱՌՆԵՄ, (ընկենալ ՚ի բարձուէ) : — Հանին յարտեան լեռինն . . . գաճակէժ առնել զնա :

(*) (Վեցին) մայր ձեւն է Սերեւս ούτεκς. որուն վրայն վերսու մեկուսիւն կը գտնէ Սէ մեր վեց, եւ Սէ sex. Է՛ւ եւայն ձեւերը միայն Հնդ. խոյսն նորոգման թ մը սենի, որ նոյն լեզուին յատուկ յաւելուած մը կերեալ (Հնդեւր. Նխ. էջ 132) :

և. 'ի հակառակէն'

ՎԻՃԱԿ, իրր ընդգիմանար մարմին անջրպետող, Բազդ. հոսել և հիւսել, լուծանել և լծել:

Յորմէ՛ (վէժ) նաև:

ՎԷՏ, — Քաղցրաչունչ սողոս վէտս վէտս զվիանունն ճոճեալ (ՎԷՅՅԵ): Յորմէ՛

ՎՏԱԿ,

և. 'ի հակառակէն (վէտ)

ՎԷՏ, նկատեալ իրր մնայուն՝ անջընջելի, կիտուած 'ի մարմնի, զիր կտեալ: — Վէտս 'ի վերայ ողւոց մի՛ աննիցէք 'ի մարմնն ձեր: — 'ի մարմնն իւրեանց վէտս մի՛ հատանիցին (ՎԷՄ): Բազդ. վէժ և վիժակ: Ա՛յլ է

ՎԻՊՆ, Պրս. 𐎧𐎡𐎴, Թրք. պոքը: — Ոչ է հնար՝ եթէ վիզն ոք սիրմանսցէ, և զորեան հնձեացէ (ՈՎ):

ՍՍՏՂ (*), Յն. 𐎧𐎡𐎴, Լա stella, Ջէնա՛, ար. 𐎧𐎡𐎴, Պրս. 𐎧𐎡𐎴, Իր. 𐎧𐎡𐎴 և 𐎧𐎡𐎴:

(ս ի թ ա ռ է = 𐎧 𐎡 𐎴 𐎧 𐎡 𐎴)

Տ Պ Դ Ա Ր 4 1 3 2 5

2 4 3 1 4

Իսկ

ԱՋԻՐ, է 'ի Յն. 𐎧𐎡𐎴, որոյ սկըզբան զիրը Կ (ղ) թէ որ վերնայ, կըլլայ 𐎧𐎡𐎴: Տես և կաթնայ:

Յորմէ՛

ՍՍՏՂԻԿ (**), Յն. 𐎧𐎡𐎴, Ափրո-

(*) Մեր բառք մէկ բանով միայն կը տարբերի միւսերէն, զի կը վերջանայ զ ով. միւսը զիս միս ամենքն այ ր ով. բաց ի Լատինէն, որ մերինն պէս և Տես նաև. ինչ որ ցուցուած է դե ր զրեբուն վրայ:

(**) Պէտք է ըսել թէ Պարթևաց ժամանակ և 'ի Յունաց անոր մտա սրշտան զիցունուս (Ափրոզիտայ) 'ի Հայս, որք փոխանակ Ափրոզիտայ աստղիկ անունը սեպտակրանցին նմա, որ զուտ Հոյկական է, և Հայ բանաստեղծից և միպատանու Յեան մեռելոց (Արտ. և իւր Բազմ. Քաղսերբը, էջ 149):

րոզիտէ, զիցուն հի սիրոյ և. առփանայ. մեր բառը ըստ երեւութի՛ն՝ ար. 𐎧𐎡𐎴 և և իրր թարգմանութիւն Պրս. 𐎧𐎡𐎴 քառին, որ ըսել է՝ փոքր աստղ, աստղիկ, ասկայն այդ ասմանք՝ որոշ միտք մը չի տար, վասն զի Ափրոզիտէի կամ տարփանաց զիցունուն և փոքր աստղի մէջ բնաւ վերաբերութիւն չկայ. ուստի կը թուի թէ առ բառը կը պատասխանէ Լատին քառի՛ catulastra, որ նչ. ազջիկ յարունս հասեալ, և կը թարգմանի շէկ ար. 𐎧𐎡𐎴 կամ 𐎧𐎡𐎴. catulio, նչ. ջեռնուլ (ստեղծ զշանց): Տես և սկըզիկ, սկունց:

ա ս ս ղ, (սեւ.) ա ս ս ե ղ,

𐎧 𐎡 𐎴 𐎧 𐎡 𐎴 (սեւ.) 𐎧 𐎡 𐎴 𐎧 𐎡 𐎴

Լա. stella

2 3 4 5 1

ա զ զ ր, (սեւ.) ա զ զ ե ր,

𐎧 𐎡 𐎴 𐎧 𐎡 𐎴 (սեւ.) 𐎧 𐎡 𐎴 𐎧 𐎡 𐎴

Յորմէ՛ (աստղ)

ԱՋԻ ԱՋԻՆՄ, — Ոչ որպէս քաղցրայն աստղանշմարք որ զձնընդոց պատճառս և զմահուանց յաստեղաց դնեն (ՅՋԻԿ): — Թէ յաստեղաց էին պատճառք ձննդոց, բնզէ՛ր 'ի հնդկիս ոչ ոք կրնէք ասիտակ ծնաւ (ԱՄ): — Բախտաբութեանց և չուստութեանց զաստեղան դնեն պատճառս (ԱՄ): — Պատճառս փոփոխման տարեբաց չորից բնութեանցն զատեղս դնեն (ԱՄ): Յն. 𐎧 𐎡 𐎴, նչ. զգայութիւն, զգացումն:

ԱՋԻ ԱՋԻՆՄ, թարգմ. ՏՃ. 𐎧𐎡𐎴 𐎧𐎡𐎴:

ԱՋԻՈՑ, իսկ 'ի Շարականն, ձևաարտաջիք գլխատակ սրբոյն Սարգոսի զօրալարին, որ է զուսն կրկնից և ճանապարհ արքայութեանն: Ն. Հյկ. Բա. ընթերցեալ ըստ հին Տրպագրութեան ինչ, «Ազդ արտաջիք» և այլն, մեկնէ ըստ այնմ, ասիտով, «ար. 𐎧𐎡𐎴 𐎧𐎡𐎴 𐎧𐎡𐎴 𐎧𐎡𐎴»: Այլ

— Չիցէ՞ ձեանհաս (հարմն) թա-
խանձս (կալուած տուեալ յօժիտ)
և կտիրս (մեծագին զարդք տու-
եալ յօժիտ) 'ի մէջ բերել (Ուլ.) :

Եւ
ԱՆԳՐԱՆԻԿ, (սեռ.) անդրանկան .
ըն տ ր ա ն ք , իբր լաւագոյն , ըն-
աիրն 'ի ծնունդս :

— Ի մէջ կըրարց բազմաց որ ե-
րէցն է , նա է պատուական (Մէ-
բա + Ա. 24) : — Ռուբէն , անդրանիկ
իմ , դա . զօրութիւն իմ եւ սկիզբն
որդոց իմոց (Ծնոց . Աթ. 3) : — Ե-
թէ լինիցին ասն միում կրկու կա-
նայք , եւ լինիցի 'ի նոցանէ մին սի-
րկի եւ միւսն ատելի , եւ ծնանի-
ցին նա որդիս՝ սիրկին եւ ատե-
լին , եւ լինիցի որդի անդրանիկ
ատելւոյն , եւ կցիցի յաւուր յորում
ժառանգեցուցանիցէ որդւոց իւրոց
զինչս իւր , մի՛ իշխուցէ անդրան-
կացուցանել զորդի սիրելւոյն՝ ան-
պես արարեալ զորդի ատելւոյն
զանդրանիկ . այլ զանդրանիկ ատել-
ւոյն ծանիցէ՝ ապա նա կրկին յա-
մենայնէ որ ինչ գտանիցի նորա ,
զի նա է սկիզբն որդւոց նորա , եւ
նա անկ է անդրանկութիւնն Օ-
բէն . ԻԱ. 15—17) : Եւս եւ

ԽՈՏՈՐԻՄ , ԽԱՔԱՐԵՄ :

ԳԵՐԱՆԻԿ , Պրս . Բէր-նէ , նոյն
նշանակութեամբ :

ԱՆ՝ԻԱՄ (*), բառ Են . έντομος ,
έντομος , նոյն նշանակութեամբ :

ՍԻԻՆ , Են . ξίωσ , (սեռ.) սեան ,
սեամբ , 'ի սեանէ , սիւնք , սեանց ,
սեամբք :

ՉԻԻՆ , Են . χίωσ , (սեռ.) ձեան ,
ձեամբ , 'ի ձեանէ , ձիւնք , ձեանց :

(*) Անդամ . Պրս . երբեմն : (Ն . Հի . Բա .)

ձեամբք , 'ի ձեանց , Բազդ . չաւն ,
Են . ξίωσ , (սեռ.) չան , չամբ , չանց ,
չամբք :

ԵԿՓԹԱԿ ԱՌՆԵՄ , Են . ἐξωδέω :

ԽՈՍՏՈՎ ԱՆՈՒԹԻԻՆ ,
ԽՈՍՏՈՎ ԱՆ ԼԻՆԻՄ , Պրս . Իէ--բ ,
Իէ--բէ-- , Իէ--բէ--լ-- . նոյն նշա-
նակութեամբ : Եւ
ԽՈՍՏԱՆԱՄ . Այլ է
ԽՈՍԲ , Պրս . -է-է-ն , -է-է-ն , նոյն
նշանակութեամբ :

ԽՈՍԻՄ , --Եկայք խօսեցորոտ՝ ընդ
միմեանս , ասէ տէր (Ես . Ա . 18) .

Են . խօսեցուք , Տես խոկ , խոկամ :
— Իսկ չխօսեցաւ տէր ընդ Մով-
սեսի եւ ընդ Ահարոնի . . . խօսեաց
ընդ որդիսն Իսրայելիս : Յաճախ
գարի իբր աշխ . Մով-է-ն հեռ , Ա-
հարոն հեռ , եւ այլն . որպէս եւ
Թրք . Իսկ (Եսայ . Ա . 19) . — Ե-
կայք խօսեցուք ընդ միմեանս , աս-
տէ տէր : Առաջին Տպ . խօսեցա-
րուք . սակայն Զորքայ 'ի ծանո-
թութեանս ասէ , «Ոմանք՝ խօսես-
ցուք » :

Յոյնն եւ Եբրայեցին եւս յառա-
ջին դէմս աւին , այսինքն՝ խօսե-
ցորոտ : Բազդ . Նոյն ԱԳ . 26 . Բայց
քեզ յուշ լիցի , եւ ընդ Գեթեմա դո-
րեացորոտ : Իբր աշխ . Եբրայ- հեռ խօ-
սինտ — Եբրայ- հեռ դորոտինտ , քան-
զի Յոյնն չասէ՝ ընդ Գեթեմա , այլ
լով՝ խօսեցուք , զատեցուք :

Յորմէ 'ի հակառակէն

ԽՈՇԻԻՆ , ձայն ակար , որպէս տե-
րիւոց եւ սանաձայն : Բազդ . գու-
սան եւ քուս , շանթել եւ շնթել ,
հեծել եւ հծծել , զոչել եւ կոչել ,
ծիլ եւ ճիկ , հառաչ եւ հոչակ :

— Սոգնոցն զխոչիւն միայն ըզ-
մարդոյն առեալ , է որ 'ի ծակա , է
որ 'ի սորս զօղեալ թաղչին (Եւս . Է) :

նիմ, սպասեմ, սթափ, սքողից), որ բարձեայ՝ մնայ կեսուր կամ կեսր, իբր՝ կեսար կամ կայսր:

Եւ որովհետեւ Պրս. Ինքսէ (սկե- սուր), եւ Ինքսէ (թագաւոր) մեր- ձաւորք են ձայնիւ, եւ այս մեր- ձաւորութեան աղագու՝ սկեսուր ասեալ թուի 'ի մեզ 'ի ձայնէս՝ կե- սար, որ է համանուն թագաւոր անուան առ Հաովմայեցիս, որպէս Ասորոջն առ Պարսիկս:

Այսպէս եւ

ՓեՍՍՅ, թուի լինել նոյն բնոյ Պրս. Բարշ կամ Բարշ, որ նշ. թագա-ւոր, եւ թարգմանի՝ գլխաւոր պա- հապան:

Պրս. շահ, շահ, նշանակէ ե՛ւ թա- գաւոր, ե՛ւ փեսայ. եւ առ մեզ փեսայն եւ հարսն անուանին թա- գաւոր եւ թագուհի: — Իբրեւ փե- սայի եզ ինձ պակի (եւ): Իսկ

ՁՈՔԱՆՁ, մայր հարսին (նկատ- մամբ փեսայի)

Ձեւացեալ 'ի բառէս

ՍՔԱՆՁՔ, յորմէ

ՍՔԱՆՁԵԼԻ, եւ սա 'ի Յունահա- նէս՝ σκιάλοιο, (որոգայթ ստից, գայթակղութիւն):

ՍՔԱՆՁԱՆԱՄ, իբր կամեցեալ ա- սել, եթէ սքանչացումն առն 'ի կին, լինի նմա որոգայթ:

Համերսս առ 'ի ցուցանել զաա-ւելութիւն գեղեցկութեանն Հեղի- նեայ կոչէ գնա γυνεκων, θεσµα δεξ γυνεκων, սքանչելիք կանանց, սքան- չելին 'ի կանայս. եւ վասն գայ- թակղութեանն ասելի է, եթէ գեղ նորա եղեն արդիւնք ասանամեայ պատերազմին եւ աւերմանն Տրո- վայ:

— Սուր եւ պատերազմ ոչ եղեւ ասանց կնոջ, եւ ահա վկայէ Ե- զրոն (Սւտ): — Եթէ առ կենդա- նեա իւրով տեսեալ էր քո զկինդ, Մենիպպէ, ապա ոչ մեծ ինչ զը-

բէիր 'ի վերայ այնքանոյ կնոջ կրո- ուել (Ղուկէ):

Եւ ահա անուանք աղգականու- թեան եւ ինամութեան առ մեզ՝ յուշ առնեն մեզ զիստատորագոյն անուանա Պարսից, Յունաց եւ Հաով- մայեցոց: Այսպէս եւ

ԹԱՐԱԹՈՍ, կամ

ԹԱՅԻՍՈՍ, որ նշ. բնասնի մեր- ձաւոր 'ի պատճառս ինամութեան, է Յոյն ձայնս τερατώδης, որ նշանա- կէ՝ զարմանալի, սքանչելի:

— Եկի քակիլ զայր 'ի Տօրէ, եւ զդուստր 'ի Տօրէ, եւ զհարսն 'ի սկեսրէ իւրմէ: Այլ եթէ զոյգն ինչ թայրթառք բնոյ միմեանս անկա- նիցին, այլ կարի հարադատք եւ սիրելիք միմեանց (Ուկ. Մտր):

— Բարեկամք եւ բարեասացք եւ բազում ազդատոճք եւ թարթառք (Վէջոց): Իսկ

ՍՐԱԿԱՊԱՆ, Պրս. սէրէշէան նշա- նակէ՝ քոչ հարսին արկեալ զերե- սօքն՝ 'ի մտանելն յառազատ:

— Ամենայն հարսանց եղին ար- գելանք սոյ սրակապանք իւրեանց (Մկ): — Կահք սրբութեանցն եւ սրակապանն (Թու): իբր՝ վարագոյր, որպէս եւ առազատ՝ է սրակապան եւ ծածկոյթ:

ՇԱՊԻԿ, Պրս. շէպէ՝ նշ. գիշերա- յին ազանելի, ցայգական հանդերձ, ՏՃ. կէճէլէ:

ՎԱՌԵԱԿ, (սեռ.) վառելի-ի, Ա- բար. ֆրէ՝ նշ, մուկն: Բարդ. մուկն եւ միս:

ԿԵՍԱՐ, լատին caesar, Յն. καίσαρ, անուն յորջորջանաց առաջ- նոյ ինքնակալին Հաովմայեցոց Յու- լիոսի, յորմէ

ԿԱՅՄ, յորմէ

ԿՇԻՌ (*), արբարէն, հասարէն :

— Մեղաւորք մեղաւորաց փոխ
ասան, զի առցեն անգրէն զկշիւնն :
(Ղ. 34) : Յն. τὰ ἴσα :

— Կշիւ արդարութեան, — Կշիւ
արդար :

— Որ, տանն, 'ի կշտոց աստե-
ղատանն ծնանի, արդար լինի ըստ
օրինակի կշտոց որ զարդարութիւն
և զատուցութիւն ունի (Վեղոր.) :

ԿՇՈՒԵՄ, — Կշտեցին նմա երե-
սուն արծաթի (Մ. 15) : Յն.
ἴσχυαι :

Կշիւ է նշանակ արդարութեան,
Արար. հշտն, նշ. կշիւ, արդարու-
թիւն, կշիւ աստեղատուն՝ նուր-
բեալ 'ի փաստ Հովտախանութի կայ-
սեր : Տե՛ս՝ հարէն :

Յորմէ (կշիւ) 'ի հակառակէն

ԿԱՇԱՌ, ԿԱՇԱՌԵՄ, — Աւուսին
կաշտաւ և թիւրէթն զիրաւունս :
Իսկ Բ. 2. 8. «Այս ինձ հօշիկ
լինին փոխանակ զի երէց արարի
զքեզ» թերեւս հարմար : Կամ 'ի
ձեւ հարցման :

Յորմէ 'ի հակառակէն

ՇՈՒՅՏ :

Դարձեալ 'ի հակառակէն բա-
րիս՝ կշիւ,

ԿՅԻՎ, արբարէն, յորմէ և բայն

ԿՅՐԵՄ, պինդ ունել, չկամել տալ :

Յորմէ՝ պէս պէս ասամբ

ԿԻՑ, ԿՅԵՄ, — Ազադակեաց 'ի
ձայն մեծ Շուշան, ազադակեցին և
երկաքին ձերքն կից նմին (Դ. 24) :

Յորմէ 'ի հակառակէն

ԳԵՑԵՄ, ԳԵՑ, — Չերնջոցն զորթս
անջրպետեալ քեցել մոցել 'ի կաթին
սպորութենէ (Ու. Մ. 1) : Լծե-
ցէ՛ք զերինջան, և քեցեցէ՛ք զոր-
դան 'ի հետոց նոցա (Ա. Թ. 2.
7) : Յն. ἀπαշω :

(*) Արմատն երեւի արբարէն, արբարէն (Ն. Հիւ-
րտարան) :

Բազզ. մած ևւ մոցեմ :

Եւ կրկնութեամբ

ԿՅԿՅԵՄ, բազզ. բազբազեմ, և
'ի կափուցանելոյ՝ կափկափեմ :

Ի նմին արմատոյ

ԿՅՈՐԳ,

ԿՅՈՐԳ ԿԵՆԱՅ, (կենակից), Յն.
συνδοτῆς : (Դ. 1) :

ԿՅՈՐԳ, ևւ ևւ

ԿԱՅՈՒՐԳ, հասարէն, արբար :

Բազզ. կածաւ ևւ ձաւ :

Դարձեալ 'ի բառէս՝ կշէր

ԿՅԻՎ, ևւ կծծին է ազակցի, ա-
նարգ, ուստի 'ի նմանէ

ԳՅՈՒՅՄ, ԳՅՈՒՅՄ, ստորին, անարգ,
նուստ :

ԳՅՅԵՄ, հասարարարարէլ, հասար-
արարարարէլ :

— Յորմամ զնորս մեծարոյ կար-
ծիսն (Տպ. կարինն) զձեռնուք, և
հանցուք զնա յաշաց իւրոցն խա-
րեցելոց (Նշիկ) :

Դարձեալ 'ի բառէս՝ կշէլ :

ԿՅԻԿ, — Կծիկ մազոյ :

ԿՅԻԿ ԿԱՄ, — Կծիկ կալ ընդ
բունութեամբ (Ու. 1) :

ԿՅԿԵՄ, — Մի՛ կծկիցես զձեռն
քո յեղորէ քունէ կարօտելոյ, այլ
ընդարձակելոյ ընդարձակեցես նմա
զձեռն քո (Օրբ. ԺԸ) : — Մի՛ կծկել
զձեռն առ 'ի շտայոյ փոխ եզրօրն
(Նշ. Օրբ. ԼԴ) : Իսկ

ԿԻՑԻ, Չոյգք ոսից կենդանեաց,
իրբ թարգմանութիւն Պր. Զէ-Ֆէ, և
և ՏՃ. Զէ-Ֆէ, արացուսն ձրոյ, ջոր-
ւոյ ևւայն : Յորմէ

ԿԻՑՍ ԸՆԿԵՆՈՒՄ, թարգմ. Թրք.
չէ-Ֆէ — Թրք. :

ԿՅԱՅԵՄ, ԿՅԱՅԵՄ, —
Պօղոս անկուշող, կցացող աստուա-
ծեղէն օրինացն . . . որ կիցս ընկե-
նայր (Մէքէր. ԺԱ.) : — Յորմամ կցա-
ծիցես իրեւ զէշ, ևւ եղջիւր ա-
ծիցես իրեւ զցուլ (Ու. Մ. 1) :

— Եղջիւր ածեն ևւ կցածեն (Ա. Թ.) :

ԿՅԱՅԵՄ, ԿՅԱՅԵՄ, —

Պօղոս անկուշող, կցացող աստուա-
ծեղէն օրինացն . . . որ կիցս ընկե-
նայր (Մէքէր. ԺԱ.) : — Յորմամ կցա-
ծիցես իրեւ զէշ, ևւ եղջիւր ա-
ծիցես իրեւ զցուլ (Ու. Մ. 1) :

— Եղջիւր ածեն ևւ կցածեն (Ա. Թ.) :

ԿՅԱՅԵՄ, ԿՅԱՅԵՄ, —

Պօղոս անկուշող, կցացող աստուա-
ծեղէն օրինացն . . . որ կիցս ընկե-
նայր (Մէքէր. ԺԱ.) : — Յորմամ կցա-
ծիցես իրեւ զէշ, ևւ եղջիւր ա-
ծիցես իրեւ զցուլ (Ու. Մ. 1) :

— Եղջիւր ածեն ևւ կցածեն (Ա. Թ.) :

ԿՅԱՅԵՄ, ԿՅԱՅԵՄ, —

Պօղոս անկուշող, կցացող աստուա-
ծեղէն օրինացն . . . որ կիցս ընկե-
նայր (Մէքէր. ԺԱ.) : — Յորմամ կցա-
ծիցես իրեւ զէշ, ևւ եղջիւր ա-
ծիցես իրեւ զցուլ (Ու. Մ. 1) :

— Եղջիւր ածեն ևւ կցածեն (Ա. Թ.) :

ԱՆՈՒՆՒՆ, ԾՆ. ελαία, նշ. պտուղ
ձիթենույ, (չէշէն), նշ. նաև քիծ
'ի ժարմնի 'ի ձև. եւ 'ի գոյն պողոյ
ձիթենույ: (չէշէ): Իսկ

ԱՄՅՈՒՆ, բառ Լատին cicer, նոյն
նշանակութեամբ:

Այսպէս կոչեցաւ Կրկերոն, զի 'ի
դէմս կամ 'ի քիթ նախահաւուն նա-
րա էր ելուսդն 'ի չափ, 'ի ձև եւ
'ի գոյն սիսան (Պլուտ. 'ի Կէկէրոն):
(Մի՛ շփոթեր ընդ թիթեզն):

Բողոք. արեգիւրք եւ աղբուկ, կէտ
եւ կէտ, մեծ եւ մեց, կինճ եւ գինճ:

• •

ԱՄՈՒՍՈՒՆ (*), (սեռ.) ամուսնոյ .
այր կանամբի, կին արամբի:

ԱՄՈՒՍՆԱՆԱՄ, — նա էր ամուսին
եւ կին ուխտի քո: — Որպէս ան-
գոսնէ կին զամուսին իւր:

Առ Պարսկա ընդ միտք արամբ
երկու կամ աւելի կանայք, կոչին
'ի միմանց՝ առանէ, առնէ:

Ամուսնութիւն նկատի իրբու օ-
րինաւոր զուգութիւն:

Յորմէ 'ի հակառակէն

ՅԱՒՄՆԵՄ (**), ՅԱՒՄՆՈՒՄ, ՅԱՒՍՈՄ,
ՅՕՍԵՄ, ՅՕՄՆՈՒՄ, ՅՕՍՈՒՄ, մտանել
առ կին, կամ ննջել կնոջ ընդ առն,
արածքոյ օրինաց: — Յաւուին ըզ-
գասերան Կայնի: — Եթէ ոք զոր
իցէ խօսեցեալ յաւոցի (Կառն.): —
Յանձն առին յաւնուլ յափշտակեալ
'ի ժողովրդենէ անտի կուսանա (Եդէր.):
— Մարք 'ի տայգերացն յաւնիցին
(Ռոկ. Մարք.): — Երիտասարդք 'ի
բողան յաւնուին (Փէլէ):

Իսկ

(*) Ն. Հյի. Բռ. ստուգարանէ, «Որպէս մէ
նամասն, 'ի միտքն:

(**) Տես գոյրանէ 'ի Բազմադէպն 1875:
Պրակ Գ. 352. եւ 'ի Հայկական բառարնու-
մեան Ն. Բիւզանդացոյ, էջ 21, Տգ. 'ի Կու-
տանդուպոլիս, 1880, եւ յԱրեւելեան Մա-
մուլ, էջ 538, ապրիլ 1880, ի Զմիւռնիս:

ԱՌԵՒԱՆԳԻՄ (*), ծագի 'ի ԾՆ. άγγα-
ρεώ, որ նշ. բնաբարել, Ակել:

(ա ո եւ ա ն գ , άγγαρεω) :
4 5 6 7 1 2 3

Զկագմութիւնն բաղդ. աւետա-
բան, զիթխարի:

ԾՆ. άγγαρος, նշ. թղթարեր, սուր-
հանդակ, եւ άγγαρεά, սուրհանդա-
կութիւն, Պրա. աշխարհ:

Եւ որովհետեւ 'ի Պարսս պաշտոն
թղթատարութեան կամ սուրհան-
դակութեան կամաւոր չէր, քանզի
ձրի էր, եւ բոնի կատարել կու տա-
լին իւրաքանչիւր գեղերու կամ քա-
ղաքներու, ուստի բառը՝ բնաբա-
րելու միտք մը առած է:

Այսպէս է 'ի մեզ եւ

ՊԱՀԱԿ ՈՒՆՈՒՄ, ԹՐՔ. աշխարհ-
լուսն:

ՊԱՀԱԿ ՎԱՐՅՄ, ԹՐՔ. աշխարհ-
աշխարհ: Բանզի

ՊԱՀԱԿ, Պարսկի բառ է, քէշէ,
որ նշանակէ՝ սուրհանդակ:

— Ունէին պահակ զՍիմոն Կիւ-
րենացի (Մարկ. ժե. 20): — Զնա
կալան պահակ զի բարձրէ զխաչա-
փայտն նորա (Մարկ. Իէ. 32). ԾՆ.
άγγαρεώ. — Եւ որ տարապարտակ
վարիցէ զքեզ մզոն մի: — Պահակն
վարել այն իսկ է, զուրն փետել,
տարապարտուց ձգձգել եւ յանդէպ
վարել խուելով (Ռոկ. Մարկ.): —
Պահակ որ վարէ տարապարտուց,
համբ'ր (Սէքէր): Այլ է՝ պահակ,
եւայն: Տես զբառոյ:

Յորմէ (առեւանգեմ)

ՀԱՐԵՒԱՆՑԻ, — Ոչ կամիմ զձեզ
այժմ 'ի հարեւանցի անցանել (Ա-
Կարէ. ժե.):

ՀԱՐԵՒԱՆՑԻԿ, իբր անճոտատ:
Բողոք. հափափել եւ ափ յափոյ,
հիմն եւ իմն:

(*) Ըստ Ն. Հյի. Բռ. ստուգարանութիւն
բառից է՝ «Առեւել զկին, եւ անբանել փախա-
տեամբ յայլ երկիր»:

Եւ 'ի հակառակէն
ԺԱՌԱՆԳԵՄ՝ (ըստ օրինակի այժ,
Ժ-ոյժ) :

ԳԱՌԱԳԵՂ, ԳԱՌԱԳԻԻՂ, մա-
նաւանդ՝

ԳԱՌԱԳԻՂ, Լատիներէն՝ carcer,
(բանտ, կապանք) :

— Գայլ 'ի բերան հարին, եւ տա-
րան դառազղիւ (Եղեկ) : — Ի գորա-
զիղն արգելուցուն (Վեղոր) : — Ի
դառազղացն զերծանիցի (Ուկ) :

ՀՍԿԱՅ, գրի եւ

ՍԿԱՅ, Յն. γίγας, (ըստ առասպ.) :
Ծագի 'ի Յն. σκιά, որ նշ. ստուեր,
ուրուական, Բաղդ. քաջ :

— Զմարդ յաղթանդամ հակայ ա-
նուանեն (Եղեկ) : Նոյնպէս եւ

ՇՈՒՔ, (սեռ.) շք-ոյ, սրտեր :

Է 'ի Յունականէս՝ σκιά,
Յորմէ 'ի հակառակէն

ԻՍԿ, բուն, ստոյգ :

Յորմէ (սկայ)

ԱԶԿ, 'ի մերձաւորութենէ Լատին
ձայնիցս genius, ոգի. (ուրուա-
կան, քաջ, դեւ), եւ gens, gentilis
(ազգ.) նոյնպէս եւ Արար. ճէն, (ու-
գի, ուրուական, դեւ), եւ ճէն, (ու-
ազգ, առձ, զեղ) : Իսկ

ՍՏՈՒԵՐ, ծագի 'ի բառէս

ՍՏՈՒԱՐ, եւ սա 'ի Պարսկականէս՝
-բէ-է-է-է- (հաստատուն, հաւատա-
րիմ, ամուր, պինդ, մնայուն) : 'ի
մեզ՝ թանձր, մեծ, ինչպէս ստուե-
րը քան զրուն իսկական մարմինը,
ասոր համար է որ Յոյնին σκιά (ըս-
տուերը) 'ի մեզ նշանակուած է հըս-
կայ, (մեծ, անհեթեթ) :

Կազմ. քաղդ. շէ-ս-ս եւ շէ-ս-ս :
Յորմէ (ստուեր)

ՍՈՒՏ, ՍՏԵՄ, ՍՏՈՒԹԻՒՆ, քաղդ.
սկայ եւ իսկ : Յն. εὐψόδοτ, նշ. սուտ,
եւ ψεῦδο-αι, ստեմ :

Ի ՍՈՒՏ ՀԱՆԵՄ, — Ի սուտ հանկ
զՕգոստոսն (Սոր.) : Իբր թարգմ.

Թրք. ե-լ-ն-ւ շէ-ս-ս-ս : Այլ է
ՇՈՒՔ, ՇՔԵՂ, (պարս.), Պրակ.

շէ-կէ-ն, նոյն նշանակութեամբ Իսկ
(Ա. Կորնթ. ԺԱ. 10) : — Պարսի կինն
չուք զնկլ գլխոյն վանն հրեշտա-
կաց, Յոյնն ξουσία (իշխանու-
թիւն) : Այլ է ամենեւին սկեմ,
հակեմ (Տես դրասոյ) :

ԳԱՃ, Պրս. Կէճ, նշ. կիր, 'ի մեզ
ազգ ինչ կրոյ, ՏՃ. -լ-է, Լտ, calx
նշ. կիր : Յորմէ

ՔԱՋ, ըստ նմանութեան Յունա-
րէնին, զի Յն. ἵ τῖτανος, նշ. գած,
եւ ὁ τῖτάν, տրտան, հակայ, քաջ,
եւ ոգի, (Թրք. Կէճ-է-է, ճէն) :

— Եթէ դու յորս հեծցես յազաւոն
'ի վեր 'ի Մասիս, կայցին զքեզ քաջք,
սարցին զքեզ յազաւոն 'ի վեր 'ի Մա-
սիս, անդ կացցես, եւ զլոյս մի՛
սեսցես (Սոր.) : Իսկ

ՎԱՂ ՔԱՋ ԸՆԳ ԱՌԱՒՕՏՆ, է իբր
խող բառից, իբր զի Թրք. շէ-ն-
դ-հ-է-ն, նման է ձայնիս՝ ճէն,
(քաջ) :

Յորմէ (քաջ) 'ի հակառակէն՝

ԳԱՃԱՃ, Թրք. ճէ-ճէ, եւ

ՃԿՈՅԹ, — Ճկոյթ իմ ստուար է
քան զմէջ հօր իմոյ (Գ. Թ-գ.) :

ԾԿՈՅԹ, Թրք. -է-ր-է-է-է-ս-ս. Եւ
ձձԻ, Պրս. շ-շ-է, նշ. վառեակ :

Բաղդ. վառեակ, կինձ, ճիւ :

— Ճճիք միասակարք :

ԶԱՐԱՃՃԻ, — Կրետացիք հանա-
պաղասուաք, շարածճիք (Տէր. Ա.
12) : Յն. κακὰ θηρία, (չար դա-
զանք) :

ՃՃԵԿԵՐ, — Հաց պաշարի իւր-
եանց չորացեալ եւ ճճեկեր (Յեւ.
Թ. 5) : Նոյն թարգմանեալ է առ
Ոսկերերանի, «Կրետացիք հանա-
պաղասուաք, շարազազանք» : —
Զեղբորն շարածճոյ զխորհուրդ ըն-
դէ՛ր ոչ գիտաց (Եղեկ) :

Աստի թուին

ԺԺՄԱԿ, ԺԻԺՄԱԿ, մանր շէ-ս-ս,
-ս-ս-ն, իսկ

ՁԱԶ, Պրակ. ճեռն ճէ՛ նչ. թին, կորեղ խաղողոյ : Յորմէ

ձԱՆձ, միջան փոքր, թեւաւոր, բաղմապիտի : — Ձքտաւօքն զկծեցուցանէ զմեղ, լուօփն եւ ճանճիւ եւ մթխով (Եղնէկ) :

(Տես Հնդեբ. Եւթ. էջ 77), ուր բուսած է թէ՛ Հաւանական է որ մեր Հայ նախնիք իրրեւ շարժան բնական ըլլան ճանճն, որուն թեւիկներն ստուգիւ բոցածածանչ են :

ձՆՆՂԱՌԿ, իրր փոքրագոյն ի թրուչունս . . . — Երկու ճնճղուկք զանդի միջ փածապին, Բաղդ. ճկոյթ, (ՏՃ. սեբէք քարմէք), եւ ճնճղուկ, (ՏՃ. սեբէք քարմէք) : Եւ

ՁՆՆՆ, (սեռ.) ճնճնոյ, կամ ի բառէս՝ ոչինչ՝ ձուլեալ ի մի :

— Ձնչին փայտին հաւասան մարդիկ զանձինս իւրեանց (Իժ.) :

Ճանճ՝ նկատի իրր զազրալի ինչ : — Ճանճքմեւեալք զազրացուցանեն զիւրս անուչունս (Ժող. Ժ. 1) :

Նոյնպէս եւ

ձՆՆՁԵՆՐ, զարշահոտ ձուլս մտոյ : Յորմէ ամկ.

ձՆՆՁ, — Ի ճնճներս ազտեղիս մրճոտիցիք (Եղնէկ) :

Յորմէ ի հակառակէն

ՁՆՁԱՆ, — Ձնջան լինի արդարոյն անօրէնն (այսինքն՝ մարտութիւն) : (Առաջ. ԺԱ. 18) :

Կազմ. բաղդ. գաղան, իշխան : ՁՆՁՈՅ. ՁՆՁԵՄ, — Ձնջեղ զարձաթ եւ զտեղ (Եղնէկ) : — Ձնջեա զիս ի զարութենէ քումմէ յոր զրեցեր (Եւ ի. 32) : Այսպէս եւ Թրք. սէլէթ, նչ. ջնջեղ, սրբել, նաեւ՝ անհա ընել :

ՁՆՆՁ, (մարուր, վճիւր) : Այլ է ձՆՈ, մնացորդ խաղողոյ յոյգւոյ, Եւն. ἐπιφύλλος, Պրակ. ճեռն, նչ. ճնջորք քննոյ ի քառնէկ : — Եթէ կրթողք մտեալ էին ի բեղ, ո՛չ ճիւս մի ոչ թողալին :

Յորմէ՛ իրր զոյզն կուլթ՝

Յորմէ՛ իրր զոյզն կուլթ՝

ձՈՒՄՔԱՂԱՌԹԻՒԻՆ, — Ո՛չ ապաքէն լաւագոյն է ճաքբողութիւնոյ Եփրեմի քան զկուլթան Արեւնեղերայ (Դար. Բ. 2) :

Յորմէ (գաճ)

ԿԵՃ, ԿՈՒՃ, — Ձնն քան զկուլթոր բուն սպիտակն իցէ, սպիտակագոյնք (Ուկ.) : Յորմէ

ԿՃԵՈՅ, — Անոց էին թակոյկք կրճեալք վեց (Յ.Վէ.) : Եւ

ԿՃԵՃ, կամ ԿՃՈՒՃ, (յեւ.) : Այլ է

ԿՈՃ, կամ ԹՐՔ. ԿԵՂ, ԿՈՅՃ, յորմէ

ԱՅՆԵՆԱԿՈՃ, ՏՃ. նմանաձայնք են ԿԵՂ եւ ԿԵՂ, (այժ եւ կաճ) :

Յորմէ (կուճ)

ԿՈՃ, այ՝ էւ ԿԵՂԵՂԵՂ քառնչանել էւ Կառարարութեան, ԿԵՂԵՂԵՂ, ԿԵՂԵՂԵՂԵՂ : Բաղդ. ճարմակոյ :

ԿՈՃԲ ՈՏՈՅ, եւ ԿՈՃՂ, ԿՈՃԱԿ, յորմէ

ԿՃՂԱԿ, կղուցն կամ ծայր ստից եղին, ոչխարի եւայն :

— Ոսն մարդոյ եւ կճղակ անասնոյ մի՛ գնացէ ընդ նա (Եղնէկ. Իթ. 11) : Եւ

ԿՈՃԿԵՆ, — Եւ էին զնուաւ պարեգօտք ասոնեկործք եւ կոճկէնք (Բ. Թ. ք.) : Եւ

ԿՈՃԱԿ, եւ ԿՈՃՈՊԵՄ, իրր հատանել ի կոճոյն, ի ծառոյն :

Յորմէ ի հակառակէն

ՓՈՃՈԿ, — Հատոյն ցորենոյ փոճոկս գաղաձեւս կազմեաց ի հասկին (Վեցեր) :

ՈՒՐՈՒՄԱԿՈՒՆ, սէլ. ԿԵՂԵՂ :

— Պագանիկ երկիր ուրուականաց մեռելուտոյ : — Չմարդկան ուրուականս ի պաշտօն տակալ զիս անուանէին :

Մագեալ լԱրար. բաճ, (ոզի, հոզի), կամ բաճէ, (երեւոյթ, տեսիլ) :

ՈՒՐՈՒԱՊԱՆՏՏ, խոկ
 ՈՒՐՈՒԱԳՐՈՒԹԻՒՆ, ՈՒՐՈՒԱԳՐԻՑ,
 ՈՒՐՈՒԱԳՐԵՄ, (ըստ արտաստի) իբր
 ստուերազրուեթիւն, ստուերազրու
 ստուերազրուեմ, Պրո. սոյն, որ նշ.
 զիւ, սզի շար, (յորմէ 'ի մեզ' սոյն)
 նշանակէ եւ ստուեր, եւ Արար.
 հաւանք, որ նշ. զիւ, այս, նշ. եւ
 ստուեր, հոգանի: (Տե՛ս ստուեր):

ՍՎԱՆԱՆՍՆԱՎ, քաղ. զլուխ, կա-
 սան, Յն. սκίση, (յորմէ թրք.
 սոսկան-ձա) նշ. բաժակ, թաս, գա-
 զաթն մարդոյ, եւ լայնարար որ ինչ
 զողաւոր է 'ի ձեւ սկաւառակի կամ
 ստուարաթի մակոյղի, նուակ:

Նոյն բառ է յեանառաջութեամբ
 Կրոց

ՍԱՂԱՒԱՐՏ, Յն. περιεφάλαιον:

Նոյնպէս եւ

ՍԱՐԳԱՒԱԳ (*), իբր անուն պաշ-
 տաման արքայն Սաեփանոսի նախա-
 վկայի, առեալ յանուանէ նորա, Յն.
 στέφανος, որ նշ. սաղաւարտ, պտակ,
 եւ նոյնն նախ ինչ, զլիսանոց,
 ἵστεφανῶν, (սաղաւարտ), սկաւառակ
 եւ սաղաւարտ, կազմին ըստ մասին
 'ի բառիցս սոսկ եւ արք, որք նշա-
 նակին, նման, զիւ, զիւն:

— Հակ-առակ, — խորան-արդ, —
 զի-արդ. եւ սարկաւարդ, պրեանարդ,
 զմեթարդ:

Նոյն է ընդ սկաւառակ:

(ս ա ր կ ա լ ա դ)
 1 7 6 2 3 4 5 8

(*) Ն. Հյ. Բուսարսըն 'ի վերջ կոյս բա-
 սարանին այբուբենի կարգաւ նոր բառեր կը
 շարէ, «Յաւերսած աշխարհիկ բառից ան-
 վկայք 'ի գրոց սա մեզ եղբւրց»:

Եւ այս բառերու կարգին մէջ բայ մը կը
 զնէ «Սարգի կամ սարգի», որ իւր իմա-
 ցութեամբ կը նշանակէ կազմել, անդերձել,
 եւ կը յաւերս զոր լինի արեւատ սարկաւ-
 րդից»:

Նաեւ

ՍԱՂԱՒԱՐ, զի է զողաձեւ, խո-
 րանարդ: Եւ

ՍԱՂ, յորմէ
 ՏՈՂ, ՏՈՂԵՄ,

Յորմէ 'ի հակառակէն՝

ՏՈՂՈՒԿ, քաղ. հիւսիմ եւ հո-
 սեմ, թրծեմ եւ թրջեմ: Յորմէ
 ՆՈՂԿԱՄ, յորմէ
 ՍԱՒԱՂԵՄ, եւ

ԽԱՂԱՒԱՐՏ, 'ի սաղաւարտէ, պա-
 լար սեռացիկ, զմեթաձեւ:

Բաղդ. խոյր եւ խոյլ:

Սաղաւարտ Յն. περιεφάλαία,
 (զլիսանոց) նկատի իբր՝ թագ, որ
 զնի 'ի զլուխ: Բաղդ. թագ, զլուխ:
 Յորմէ 'ի հակառակէն՝

ԱՒԱՐՏ, վերջ, վախձան, վերջին
 ծայր: Բաղդ. ծեր եւ ծայր, ծագ
 եւ ձագ, հաւ եւ յաւ, սկիզբն եւ
 սկսանիմ, հասկ եւ յետոյ, այդ եւ
 ազի:

Սաղաւարտ զլիսանոց զիստորա-
 կան, եւ նկատի իբր անոթ պա-
 տերազմազի, եւ յազմականն առ-
 նու զպտակն, եւ նիւթ պտակին եւ
 'ի բուսոց որք ոչ թաւամին:

Որպիւթք են

ՍԱՒՍԱԽ, ս ա դ ա լ (ա ր) ա , որ
 4 5 6 2 3 1

է անթատամ:

ՍԱՐԳ՝ ս ա (դ ա լ) ր ա , եւ աստի
 լայնարար ամենայն տերեւ՝ աստի
 ՍԱՂԱՐԹ, եւս եւ ամենայն բան-
 ջարեղէն:

ԽԱՒԱՐՏ, — Ոչ կերեալ խաւարտ
 եւ ոչ բանծար գալար (Եւսգր):

Յորմէ

— Խաւարժի, — (Վեջտ), իբր՝
 փափկագոյն (սոսկեւ շէսոսոց), եւ
 ԱՂԱՐԹԻ, կամ

ԱՂԱՐԹԻ, յորմէ 'ի հակառակէն
 ԹԱՒԱՐԹԻ, իւնչը, հաւանք — Այր
 թաւարժի, եւ դօստի մաշկեղէն ընդ
 մէջ իւր (Դ. Թագ): Յորմէ

ԹԱՒ, ԹԱՒՈՒՏ,

Եւ 'ի հակառակէն

ՔԱՆՆԱՒԱՐՈՍ(*), (իւ աւարձի),
1 2 5 4 7 3 6

Բազդ. ներքինի, մալեայ,
Վերջին զանկո՞ր, նոյն է որ ինչ
է 'ի բոր-սոս, քոս-սոս, լուսն-սոս
վեհեր-սոս: — Չթաղամաւորն եւ
զմալեալն եւ զքաճաւարոսն եւ ըզ-
հատեալն մի մատուցանիցես Տեանն
Յորմէ 'ի հակառակէն

ՔՄՈՒԱՐ, հատոր մետաղի, եր-
կաթի, պղնձոյ, հալելոյ եւ պաղե-
լոյ, որ նկատի իրր՝ պինգ, կարծր:
Իսկ

ԹԱՂԱՄԱՒՈՐ, կամ

ԹԱՂԱՄԱՒՈՐ, Յն. θλαττός: նշ.
ներքինացեալ ճմիրով, ՏՃ. պո-
սոս-մոս, եւ θλάμα, է՝ մալելն,
ճմիրն:

Սարգ ունի կրկին նշանակու-
թիւն, զի նշանակէ նաեւ զմիջասն
սարգ, մոս-կ, զի Պրս. Բէֆէ, նշ-
սարգ կամ սարդի սոսայն, եւ Թրք.
Բէֆէ, նշանակէ զսուսնկն զափնի,
Յն. δάφνη, եւ աճա երկու նշանա-
կութիւնք երկուց լեզուաց միա-
ցեալ են 'ի մեզ՝ 'ի միւր՝ բառի՝
սարգ: Իսկ

ՄԱՄՈՒԿ, է իրր մամիկ, այսինքն՝
հանի, մեծ մայր կամ պապա կին, զի
ՄԱՄ, Պրսկ. նշ. մայր, որպէս
հաւն, մեծ հայր, կոչի՝

ՊԱՊՈՒԿ, ՊԱՊԻԿ, ՊԱՊ, Յն. παππος:

Գոյ առասպել Յունական, «Ա-
րաքնէ (ἡ ἀράχνη) (սարգ), պարծէր
եթէ ճարտարագոյն է քան զԱթե-
նաս յարուեստի սոսայնանկութեան.
Իսկ զիցուհին եկն 'ի կերպարան
դոսոսոյ տեսանել զնա եւայլն,
թերեւս զայս առասպել ակնարկէ
մերս մոս-կ, եւ պապա կոչի 'ի մեզ՝
ԱՒՍԱՐԳ, յորմէ 'ի հակառակէն
ԵՐԻՏԱՍԱՐԳ, (ար.) երբաւ-սարգ,

(*): Քաճաւարոս, Արու որպէս բոճ ե-
ղեալ: (Ն. Հյ. Բա.):

Ξρω: = Ξρωτα, (Աէր, տարփանք).
Ξρατῶ, մուսայ տափական նուագաց:
Կամ իրր Յն. Ξαρ = զարուն,
(Ξαρ = ερα), Ξαρτοπερής, սնունդ
կար կրա

զարնան, զարնանասուն = նորահաս:
ԵՐԱԽԱՅՐԻՔ, ԵՐԵԽԱՅՐԻՔ, (Յն. Ξαρ.
զարուն, նոր), եւ Խար, (հին Պրս.
Խէր, Պրս. Խար, բարիք, բերք,
նորարեր, նորահաս, եւ իրր Պրս.
Նեղլէր, Նեղլուրէ:

ՅԱՅՐԱՍ, — Չհայել յայրաւ աջօք
Յն. Ξρωταχά:

ՆԱՒԱՍԱՐԳ(*), իրր նոր տարի, Հա-
յերէն Ամանոր բառին իրր թարգ-
մանութիւն, այսինքն՝ առաջին ա-
միս տարւոյ, եւ կազմի 'ի Հնդկի
եւ Չանդի սնունդ նաւա, (նոր),
եւ սարգ- կամ սարեղա, (տարի):

Երբայական ամիսն աշից պատու-
նէ այսմ ամսեան, եւ 'ի Սուրբ Գիրս
ուր ասի 'ի բնագրին, «Չգուշացի՛ր
ամսոյն ազիւզ, զի յամսեանն ա-
զիւզ կէք զուք յեզրկպոսուէ», եւ
թանսանիցն ունի τῶν νέων, (նորաց),
իսկ 'ի մեզ թարգմանեալ է, «Չգու-
շացի՛ր ամսոյն կաւիոց, զի յամսեանն
կաւիոց կէք զուք յեզրկպոսուէ»: Եւ
կանուսի՝ որպէս ցուցեալ է յերուձ
տեղւոյ, ծագի 'ի բառէս նա:

Նաւասարգ (տարւոյ զլուխ, կամ

(*) Նուասարգ, որոյ սկիզբն եւ անունն
անգամ մեռեալն ամաց մէջ ծածկուած է,
որը ինչուան Նոյի տապանակին գործը կը
բարձրանան, Նուասարգն՝ որ հին Հնդկի եւ
Չանդիկ լեզուա նովս արարաւ սուղարու-
նի, այսինքն՝ նոր տարի, նոյն հին ազգին ա-
ւանորութեամբ յիշեցնէ զհնդեղի յիշատակն
այլ: Սարգոս որ եւ սորոսպանի, Մեծին
Պրահմայ սասուճոյն զուսոր եւ կին ճանաչի,
եւ ջրոց զիցուհի, ստիկիան աղբեղականց եւ
ղետոց (Բազմավէլ . . .):

Նուասարգ՝ որպէս Սէ՛՛ նոր այս արդ կամ
արտ, կամ որպէս Պրս, Նեղլէր, այս է՛՛ նոր
ժամանակ կամ եղանակ: (Ն. Հյ. Բա.):

ակիրք), այս բառը յեղաչարհեղով կազմուած է

ՍԱՐԱՒԱՆԻ, որ կը նշ. հրուանդան, այսինքն՝ ցամաքի մը կամ լեռան մը իրրեւ ղուխ՝ դէպ 'ի դուրս ցցուած մասը .

(ս ա ր ա լ ա ն ղ) , (ի ր օ ք կ ա մ ն ր - 5 6 7 4 3 2 1 8

մանութեամբ), եւ որովհետեւ քանի մը բառ ունինք՝ քառ, քառ, քառ, որ քառանգին վերջին մասը անելով կը ձեւանան՝

ԳԱՀԱՒԱՆԻ կամ ԳԱՀԱՒԱՆԻԿ, եւ ԳԱՐԱՒԱՆԻ կամ ԳԱՐԵՒԱՆԻ,

ԲԱՐՁՐԱՒԱՆԻ կամ ԲԱՐՁՐԱՒԱՆԻԿ : Իսկ

ՀՐՈՒԱՆԻԿԱՆ (*), Պրս. ֆէրձան, նոյն նշանակութեամբ հրուան : Իսկ վերջուորութիւնը՝ քառ, է՝ անք՝ յեղաչարհեալ, (դ ա ն = ա ն ղ) :

1 2 3 2 3 1

Նախաք, է անուն առաջին աւուր եւ ամսեան տարւոյ, իսկ ՀՈՒԻ, է անուն երկրորդի ամսեան տարւոյ :

Վրացերէն՝ օրէ՛ նշ. երէ՛, եւ ՍԱՀՄԻ, անուն երրորդի ամսեան տարւոյն :

Վրացերէն՝ ասէ՛ նշ. երէ՛, Պրս. ասէ՛, նշ. երրորդ, իսկ անուն չորրորդի ամսեան տարւոյ

ՏՐԷ, Պրս. Էրէ, է նոյնպէս անուն չորրորդի ամսեան (արեգակնային) ամին Պարսից : Տես եւ՝ աէր : Զինգերորդն

ԲԱՂՈՑ, եւ զվիցերորդն

ԱՐԱՑ, թողեալ, քանզի չեն ծանօթք, անցուք յեօթներորդն՝

ՄԵՀԵՎԱՆ, Պրս. ֆէրձան, է նոյնպէս եօթներորդ ամին Պարսից :

Իսկ ԱՐԵԿ, (տե՛ս զբառը), ութերորդ ամիս է ըստ մեզ՝ եւ Պրս. ֆէրէ, (որ

(*) Հրուանդանք ստուգարանի՝ հրամեւ զանաւանդք 'ի ծովափունս : (Ն. Հյկ. Բու.) :

նշ. արեգակն), է անուն ութերորդ ամսեան նոյս :

Բառս՝ արէ՛ է 'ի մեզ իրր՝ արեգակնային, զի ասի

ԱՐԵԿ ԴՈՒՌՆ, — (Աբուլ.), ԱՐԵԿ ԲԱՂԱԲ, (Ես.) :

ԱՐԵԿ ԱՄԻՍ, եւ (ամսուան վրայ խօսելով), — Եմուտ Եսթեր առ արքայն յերկոսասաներորդ ամսեանն Ազար, որ է Հայերէն՝ Արեգ (Եթ. Բ. 16) : Իսկ արէ՛ իրրեւ արեգակն, չիք ուրեք 'ի կիր արկեալ լոկ, այլ բարդութեամբ

ԱՐԵԿԱԿՆ, ԱՐԵԿՁԵՐ, ԱՐԵԿՈՒՆԻ, Այլ՝

ԱՀԵՎԱՆ, իններորդ ամիս, ՄԱՐԵՐԻ, տասներորդ,

Անծանօթ են մեզ, ՄԱՐԳԱՑ, մտասաներորդ,

Միայն ՀՐՈՏԻՑ, (անուն միւսուս երկուտասաներորդ ամսեան), որ մերձաւոր է ձայնիւ բառիս՝ արաք, որ է անուն քանեւհինգերորդի աւուր արեգակային ամսոյ Պարսից, որ ասի նաեւ՝ արաք, որով մերձենայ ձայնիս՝

ՀՐԱՑ, — Չիցէ՞ տեսեալ ձեր ըզկատասայս եւ զսանս լի ջրով եռացուցեալս 'ի հրատի... զի թէ յերկարեսցեն թողցեն 'ի բորբքեալ հրատին, եւ այլն (Վեցեր) :

Յն. πυρόεις, (ած.) նշ. հրային, հրատից, իսկ գոյականաբար առեալ՝ ο πυρόεις, նշ. զմոլորակն Հրատ :

ԱՏՐ, Պրսկ. արէր, նշ. հառ, 'ի մեզ 'ի բարդութեան եւեթ :

ԱՏՐԿՈՑՆ, ԱՏՐԱՇԷԿ, եւ ԱՏՐՃԱՆԱԿ (*), (բառ յեանոց), թե-

րեւս թեղաղրեալ 'ի բառէս՝ ԱՏՐՈՒՇԱՆ, Պրս. արէր-արէր, որ

թարգմանի՝ մեծապայծառ պիւսիոն, մեծապայծառ կրակատուն, նուիրական պիւսիոն, (Յն. πυρετον) :

ԱՏՐԿՈՑՆ, Պրս. արէր-արէր, որ

թարգմանի՝ մեծապայծառ պիւսիոն, մեծապայծառ կրակատուն, նուիրական պիւսիոն, (Յն. πυρετον) :

ԱՏՐԿՈՑՆ, Պրս. արէր-արէր, որ

թարգմանի՝ մեծապայծառ պիւսիոն, մեծապայծառ կրակատուն, նուիրական պիւսիոն, (Յն. πυρετον) :

(*) Ատր (Պրսկ. աղեր), նշանակէ՛ ար (զգալի, նիւթական), իսկ հառ՝ անիւթ :

Կամ թարգմ. բառն՝ հրացան :
 (հրա ցան)
 (ասր ճան) ակ ,
 իրր՝ հրացանակ , կամ
 իրր՝ հրազէնք :
 ԱՏՐՊԱՏԱԿԱՆ , (աշխարհ) , Պրս. —
 շէրույիւն . իսկ
 ճՐԱԿ , Պրս. շէրու , շէրու , ճէրու ,
 ճարու : Թորմէ
 ՃԱՌԱԳԱՅԹ , (տես եւ որոգայթ) :
 Թորմէ համառօտեալ
 ՋԱՀ :
 Եւ (կրակ = ճրագ) :
 ԿՐԱԿ , — Իրրեւ լուցին կրակ 'ի
 մէջ դաւթին (Դ. 1. ԼԲ. 59) . Են .
 πῦρ : — Հէքդ եւ թշուառականդ ,
 որպիսով կրակի ցանկանայցես
 (Ու . Տէր .) :
 ԿՐԱԿԵՏԼ , — Տեսանեն կրակեաղ
 կայծականց եւ ձուկն մի 'ի վերայ
 (Եւ . ԻԱ . 9) :
 Կրակ՝ յաքնակի շունի , ինչպէս
 նաեւ հոր :

ՊԱԱԿ , — Իրրեւ փեսայի եղ ինձ
 պսակ , եւ իրրեւ հարսն զարդու
 զարդարեաց զիս :
 Բառ Պարսիկ , պէսս , քէսս , նոյն
 նշանակութեամբ :
 Թորմէ ձեւացեալ բառքս՝
 ՎԱԿԱՍ , — Իրրեւ զփեսայիւ՝ արկ
 զինեւ զփական (Կու . ԼՆՃ . Գ) :
 Են . μιτρα , (խոյր , թագ , պսակ) ,
 եւ սա նկատի իրր զարդ վայելչու-
 թեան : Եւ
 ՎԱՍԱԿ , յատուկ անուն մարդոյ ,
 կամեցեալ ասել Ստեփանոս . (Են .
 στέφανος , պսակ) :
 ԱՂ է նոյնաձայն անուանս՝
 ՎԱՍԱԿ , անուն նշանաւոր մասն-
 չին սա Եղիշէի , Են . φάταξ , (տես .)
 φάτακος , (մարտիչ , զարդարիչ) :
 Պսակ նկատի իրր ամբողջութիւն :
 Բազդ . օղ , օղակ , յորմէ օլոր ,
 օլորել , յորմէ՝ բոլոր , բոլորել : —

Բոլորեալ պսակ 'ի փշոց եղին 'ի
 գլուխ նորս :
 Թորմէ 'ի հակառակէն
 ՊԱԿԱՍ , ՊԱԿԱՍԵՄ , եւ
 ԿԱՍԻՄ , ԿԱՍԵՑՈՒՑԱՆԵՄ ,
 Թորմէ (պսակ) ,
 ԱՍԿ , իրր՝ բուսնդակութիւն , ամ-
 բողջութիւն , չափ որոշեալ եւ ո-
 բոշիչ : Թորմէ
 ԱԿԱԿ , իրր՝ չափով , չափաւոր ,
 ոչ աւելի : Թորմէ
 ՏԱԿԱԿ , ջուրն տակաւ նուազէր ,
 աշխ . արեւի կամ երկուշի :
 Թորմէ
 ՏԱԿԱԿԻՆ , — Տակաւին թեւար-
 կես զժողովրդեամբ իմով չարձակել
 զնստա (Եւ .) : (Ս եւ Տ լծորդք) :
 Բազդ . սակաւ եւ տակաւ :
 Իսկ
 ԿԷՍ , (տես .) կիտոյ , Են . κίρκος , նշ-
 անաւր , օղ , անիւ , յորմէ Լու . CIF-
 CUS , յորմէ մերս
 ԿՐԿԷՍ , զկրկէս նկատեալ բոլոր-
 ակ , յորմէ ,
 ԿԷՍ , բոլորն յերկուս հաւասար
 մասունս բաժանեալ : Բազդ . ողջ եւ
 բողջ , պսակ եւ պակաս , կատա-
 րել եւ կտորել , եւ կտրել :
 Թորմէ (կէս) ,
 ՍԿԻՍՄԵՆ , որ է իրր՝ զէս էճ , ըստ
 առածին՝ թէ սկաննին է ժամանել
 'ի կէսն գործոյն :
 Ἀρχὴ γὰρ λέγεται μὲν ἡμισυ παντός
 ἐν ταῖς παροιμίαις ἔργου, καὶ τό γε καλῶς
 ἀρξασθαι πάντες ἐγκωμιάζομεν ἐκάστοτε.
 τὸ δ' ἔστι τε, ὡς ἐμοὶ φαίνεται, πλεον ἢ
 ἐγὼ ἡμισυ καὶ οὐδεις αὐτὸ καλῶς γενόμενον
 κεκομιάκεν ἱκανῶς
 (Պրոպոն , օրէնս Զ . 753 է . էջ 158) .
 Քանզի յառակոն իսկ սկիզբն կէս
 ասի ամենայն գործոյ , եւայլն :
 — Սկիսին հարկ է լուսադուստը
 տալ , եւ նորոգել զարձեալ 'ի սկիզ-
 մանէ (Փէլ . է .) : — Սա է սկիսին
 եւ ծնունդ պատերազմաց (Ար .) :
 — Որ մարդկանն է , սկիսին ունե-

լով զնախնին, իսկ որ յոգեոցն՝ սկիսմն ունի զիմաստութիւն (ԱՆԿ) :

ՍԿՍՄՆԱԿԱՆ, — Աստուածային աւնուն է առաջնորդագոյն եւ սկսմնական, որով ամենայն աշխարհ վարի (ԱՆԿ) : — Առաջին հրահանգայն եւ սկսմնականաց թեւակոխութեամբք (ԱՆԿ) : — Սկիզմն անէ փախստեան (ԱՆԿ) : — Սկիզմն ամենեցուն գոյացուցանեն զթիւ (ԱՆԿ) : — Աստուածաստանակքն յաղագս սկսմանցն . . . սկսմունս հակառակ զնկողմ . . . սկսմանցն պարագայից արժանի, վասն որոյ առադրեաց, թէ ձեզ ամիսս այս սկիսմն (ԱՆԿ) :

ՍԿՍՄՆԱԿՈՅՆ, ՍԿՍՄՆԱՏԻՊ, — Յոյց սկսմնատիպ իցէ ազգն, այնոցիկ եւայլն (ԱՆԿ) : — Չոյց սկսմնատիպ զգայնոյն (ԱՆԿ) : — Սկզմունս ամնայնի . . . զչորս տարերս (ՍՆԺ) :

Սախոյն՝ սկիսմն եւայլն, խափանեալք են, եւ զոսոս փոխանակեալք ՍԿԻՉԲՆ, ՍԿՉԲՆԱԿԱՆ, ՍԿՉԲՆԱԳՈՅՆ, ՍԿՉԲՆԱՏԻՊ, որպէս եւ ամբբաւ, ամբբաւենի խափանեալք են, եւ սոփորական լեպ է արմաւ՝ արմաւենի :

Թէ Ս է փոխանակ Ջ ի, տես թափել եւ սթափել, քողել եւ սքողել : Եւ թէ Բ է եկամուտ ՚ի բառիս ԿԷՆՆԵՆ, յայտնի է ՚ի բայէս ՍԿՍԱՆԻՄ :

Յորմէ ՚ի հակառակէն ԻՍԿ, ԻՍԿ ԱՊԿ, իբրեւ սկիզբն բանի, թՐԹ. էճԹէ, (արդ) եւ շէճԹէ, (արդ) :

ՀՈՒՍԿ, ՀՈՒՍԿ ՈՒՐԵՄՆ, ՀՈՒՍԿ ՅԵՏՈՅ, ՀՈՒԿ ԱՊԱ, բաղդ. հաւ եւ յու (՚ի բառիս անյաւ), վաղ, վաղնջական եւ վաղիւ, սաղաւարտ եւ աւարտ, ծագ եւ ձագ, ծեր եւ ծայր :

ՀԱՏԱՎԱՃԱՌ, — Չսեղանս հաստիստանացն ցրուեաց (ՄԷՎ. ԺԱ. 15) : իբր թարգմանութիւն ՅՆ. յՈՒՆ

λυβητις, զի κόλλυβος, նշ. խիստ մանր ստակ, իբր ցորենի մը ծանրութեամբ, որով բառը լայնարար նշանակած է նաեւ՝ հաս մը ցորեն, եւ եւս լայնարար՝ ցորեն, եւ մասնաւորապէս այն ցորենը որ կ'որհնուի ՚ի յիշատակ մեռելոց, κόλλυβα անուենով (բոս Յունական ծիսի) :

Հիմայ ալ տարբեր պարագայի մէջ խաշած ցորեն կը բաժնուն մեղմէ սմանք

ՀԱՏԻԿ, անուամբ, այսինք, երբ պզտիկ աղեկի մը առաջին ասամբ ծայր կուտայ, խաշած ցորենը շաքարեղէնի հետ խառնելով զրացեաց եւ բարեկամաց կը բաժնեն, որով, կ'ըսեն, աղուն զգացած ցաւը կը մեղմանայ, եւ սկսանկերը դիւրութեամբ կը բուսնին :

Այս արարողութիւնն նոր բան չէ, այլ հին եւ աւանդական, զոր Պարսիկներն ալ կը կատարեն, եւ կ'անուանեն՝ քանի-+, (քանի-՝ նշ. հաս, եւ քանի-+՝ հասիկ) :

Գէորդ դպիրն պաշտական այսպէս կը գրէ, «Յորժամ հանդերձեալ են բուսանիլ ատամունք մանկանց, յիւրաքանչիւր աղգէ արմտեաց փոքրինչ յիրեարս խառնեալ, եւ ՚ի մէջ զլիսոյ ոչխարի եղեալ եփեն, եւ յետ այնորիկ բաշխեն զրացեաց եւ բարեկամաց, եւ այսպէս առնելով հաւատան աամիկը եթէ ատամունք մանկանն դիւրաւ բուսեալ՝ ոչ վըշտացուցանեն զմանուկն » :

ՀԱՏԱՆԵԼ ԴԱՆԵԿԱՆ, թարգմ. քառէ քրեւ, թՐԹ. քճճէ՝ քէքէ քէքէ :

Իշխան լիցիս հառաքել ատանձիւնն զահեկան (ՅՆ. առնել) յայխարհի քուժ (Ա. ՄՎ. ԺԵ. 6) . եւ լայնարար՝

— Ի լերանց նորա հասանիցեա պղինձ (ՕՐ. Ը.) . ՅՆ. μεταλλεία : — Չլուսն ուստի սսկին եւ արծաթն հասանի (ՊԿ) :

• •

ՅՔԻ, Գաղղ. poisson fermentée
comme bière, cidre, etc. բմպելի
ոգելից, բմպելի խմորուն :

— Վա՛յ որ յապնէն ընդ առա-
ւօտն, եւ զհետ լինի ցբւոյն : —
Գառնացաւ ցքի՛ ըմպելեաց : Յն.
սίκερα . (բառ Եբբ.) :

• •

ԱԼԻԻԲ (*), ըստ բուն նախնի
գրութեան՝ ալեւր . բառ Յունա-
կան, Յն. ἄλευρον : Յորմէ

ԱՂՕՐԻ, աղաւրի, ալ աւրի,
ալեւրի, ալեւր, եւ

ԱՂԱՄ, Յն. ἄλεω :

ԱՂԱՐՏԵՄ,

ՅԱՂԱՐՏ ՎԱՐԵՄ, եւ

ԱՂՏԵՂԻ, ԱՂՏԱՂԱՅՈՒՅԱՆԵՄ, —

Լուացի զոտս իմ, զիա՛րդ աղտե-
ղեցուցից զնոսա (Եբբ.) :

ԱՂ, Յն. աղ, Լա. sal, (Լա-
տինին ՏԸ տ հնչուած է) :

ԱՂՏ, — Գուճարեցան ՚ի ձորն ա-
ղի, որ է ծով աղտից :

ԱՂԻ, — Յեղբ ծովակի միոյ որոյ
աղի են ջուրք (Սոր.) :

Աղտ՝ մանաւանդ ՚ի բարդութիւնս
ԱՂՏԱՂՏ, — Ջուր թթու եւ աղ-
տաղտ (Վեցեր.) :

ԱՂՏԱՂՏԻՆ, — Աղտաղտին տեղ-
ւոյ ջուր քաղցր բխել :

ԱՂՏԱՂՏՈՒԿ, — Բնակեցոցէ յեր-
կիր աղտաղտուկ — Արար զերկիրն
պտղաբեր՝ յաղտաղտուկս (Սոր.) :

Եւ

ՀԱԼԻՄ, — Որպէս հալի մոճ առա-
ջի հրոյ (Սոր.) :

Թուրքերէնին մէջը հալել եւ ալ
իրբեւ առած մէկտեղ կր գործած-
ուին Բաղ Կիւրէ երբեքէ, ալէ ալ Ես-
լէնոս :

Անձրեւէ փոխելու աթիւ, Բաղ-
ձրեւ . էրբէն Կիւրէ Եսլէնոս, ալ Ես-
լէնոս :

Անձրեւէ փոխելու աթիւ, Բաղ-
ձրեւ . էրբէն Կիւրէ Եսլէնոս, ալ Ես-
լէնոս :

Անձրեւէ փոխելու աթիւ, Բաղ-
ձրեւ . էրբէն Կիւրէ Եսլէնոս, ալ Ես-
լէնոս :

(*) Ալիւր . — Էրբէն մասնիկ, ալ արմատ :
(Բերական Զորգ.) :

անյրեւէն կը հալու, — ալ Կիւրէ
Եսլէնոս : Կազմութիւնը բաղղ. աղ —
յաղիմ — հալիմ :

ՅԱՂԵՄ, — Ամենայն ինչ աղիւ
յաղեցից (առ ՚ի պանել ՚ի փառ-
թիւնէ) :

Յորմէ ՚ի հակառակէն

ՅԱՂԿԻՄ, նեխիլ, ժողխիլ, լու-
ծանիլ : — Նեխեցան մարմնք նա-
ցա, եւ կողոպտեցան, եւ յաղկե-
ցան, քակեցան, լուծան ՚ի միմեանց
(Բաղղ.) : Բաղղ. ժողխիլ եւ ժողխիլ
Յորմէ ՚ի հակառակէն՝

ԹԱՂԿԻՄ, իբր խտանալ, թանձ-
րանալ, հոծել :

— Հիբք թաղկեալ եւ խոռու-
ցեալ (Մաղղ.) : — Մորթ թաղկեալ :
— Թղիքն անկուած խիտ եւ հոծ,
եւ կարի յոյժ թաղկեալ է (Փիլ.) :

Յորմէ ՚ի հակառակէն

ԹԱԿԱՆԱԼ, սպառել ուժոյ :

— Իրեղ մարդոց թաղկացելոց
ծարուեաց ՚ի Սրն (Ես.) : Եւ

ԹԱՍՆԱՄ, նուաղել, թուլանալ,
աշխ, մարել : — Փոխեաց նա զգոյն
իւր, եւ եղեւ իբրեւ զթալացեալ
(Ես.) : — Այ ամենայն թալանալ
եւ ցնորել մարդկան ՚ի զիւէ է (Ես-
լէնոս) : — Ամենեքեան առնասարակ
թալացեալ էին ՚ի ծաղուէ (Բաղղ.) :

Յորմէ

ԹԱՈՒԿ, մի շփոթեր ընդ՝ Գ-
լուին : Աշխ . Էրբեք Եսլէնոսէն, Գլու-
ին Գառնալ :

— Մաղձայոյց ոք իցէ, եւ թա-
լուկ եւ ցնորք զարտիւն դայցէ : —
Որոց թալուկ զարտիւն գայցէ զա-
ռաջինն՝ անդէն ՚ի ներքս ունել ըզ-
մաղան ջանան (Ուկ. Մաղղ.) :

ԱՂԱՅՈՒՐ, Յն. ἀλαχ, ջուր աղի,
ծով :

— Որպէս գարձոյց զջուրս
յաղաջուրս (Սոր.) : Եւ ՚ի իբր Յն.
ἀλάτωρ (ամպարիչտ, աննուէր, շա-
րայուք) . յորմէ է ՚ի մեղ

ԱԽԹՈՐ, կամ

ԱՂԱԹՈՐ, ԱԽԹՈՐԱԳՈՅՆ, — Զիւնչ

խօսիս, ուլ աղաջուրդ, եւ ամենեւին աղաջորդ (Ռսկ. Ես.) : — Չոր բազում աղաջուրք 'ի փրիստոփայիցն ասին (Անդ.) : Յորմէ (աղ) :

ՀԱՂՈՒԿ, իբր բաժանորդ աղի, հասարակորդ, ընկեր հացի եւ աղի : Ուստի

ԱՂ ԱՌՆՈՒՄ, ԱՂ ԵՒ ՀԱՅ ՈՒՏԵՄ, նշ. հաղորդել սեղանոյ, հաղակից, սեղանակից լինել, եւ — Իմ զի աղ եւ հաց կերեալ է յաշխարհին ձերում, զութ եւ սէր ունիմ սա աշխարհն ձեր (Եղէէ) :

ՈՒԽՏ ԱՂԻ, նշանակ հաստատուն բարեկամութեան : — Ուխտ աղի է առաջի Տեառն (Ղեմ. Բ. 13) : — Ետ բերել ըստ օրինացն հաւատարիմ երգմանց թաղաօրութեանն Պարսից՝ աղ կնքել՝ (կամ կնքեալ) վարագ նկարագիր մատանեալ. (Բաղ.) : Այլ է

ԱՂ(*), թառ Յն. ἀγέλη, (փարախ, հօտ, ժողով) : — Իմնցին 'ի մահ իբրեւ խաչինք սուրբք յազն երկնաւոր (Եղէէ) :

Աղ նկատի իբրեւ կարեւորագոյն եւ ստաջին 'ի պիտոյս կենաց :

Սոյոր էին Հոսոփայիցիք ասել. «Քերիկ եղընգամբ զաման աղին», կամնցեալ ցուցանել զկարի չքուսութիւն : — Regustatum digito terebrare salinum contentus perages. (pers. satv. 138) :

ԱՂՅՔ, պիտոյք, կարիք, կարօտութիւն : — Փողանայ՝ յաղցիցն բանութիւնէ (Փէլ.) :

ԱՂՍԱՒՈՐ, — Աղցաւոր կեանք, Յն. ἀληθευμένος βίος, թշուառ կեանք, եւ մէկ թառով

ԿԵՆՑԱՂ, Յորմէ (աղ)

ԱՂԱԽԻՆ, իբր աղազին, փոխա-

(*) Ն. Հյ. Բո. զաղ՝ իմանայ իբր ՏՏ. Բաղ. եւ զրանն Եղիշէի մեկնէ, իբր զի, սաէ, լիկ սիրելի է խաչանց, եւ նորս իբրեւ խաչնք զմեցին յաղն :

նակեալ՝ վաճառեալ ընդ աղի, զի 'ի Թրակիս ընդ աղի փոխանակէին զգերիս : Յն. ἀλώγητος, եւ Հոսոփայիցիք աղ տային 'ի վարձ փոխարինի ծառայութեան. ուստի 'ի բառէս sal, որ նշանակէ՝ աղ, ամենայն գին կամ փոխարինութիւն ծառայութեան կոչեցաւ salarium, յորմէ 'ի մեզ

ԾԱՌԱՅՈՒԹԻՒՒՆ, ԾԱՌԱՅ. Իսկ ԱԼԻՔ, Յն. δ ἄλος (աղ), եւ ἡ ἄλος (ծով), Թրք. առլա, Հայերէն ալիք, նշանակէ նաեւ սպիտակ ներ, իբր՝ սպիտակացեալ իբրեւ զալիս :

Յունարէն πολλός, որ նշանակէ սպիտակ՝ խօսելով զօրոսւոյ, պատշաճի նաեւ ծովու, քանից, πολλή θάλασσα, նշ. փրփրեալ ծով :

— Մի՛ խորշեցուք 'ի բաղմաժամանակեայ պիտոյ ծերոյն (Բաղ. Բ. 10). μη πρεσβύτου εὔτραπῶμεν πολίτας πολυτρονούς :

Յորմէ

ԱԼԵՒՈՐ, ԱԼԵՒՈՅԹ, ԱԼԵՒՈՐԻՄ :

Ալիք (առլա), նկատի իբր վերին մասն (ստացեալ զծովէ) :

Յորմէ 'ի հակառակէն

ԱԼՔ, — Եզին ձմերանի ընդ առլուց (ներքին, խորագոյն) կողմն նստելոյ (Եղէէ) :

ԱԼՈՒՅՔ, ներքինք երկրի, Բաղդ. կարապ եւ կապար, ունչք եւ ունչք, եւ

ԱՂԻՔ, կոչին ներքինք կենդանեաց : Բաղդ. միան եւ միանունք :

Իսկ Յն. ἔντερα, որ թարգմանի՝ ներքինք, 'ի մեզ լսի

ԸՆԳԵՐՔ, նոյնպէս

ԼԵՆՏՐ, (թ.) լնտերք, եւ

ԳՆԳԵՐՔ, նշանակեն ներքին մասունք մարդկեղէն մարմնոյ :

Այլ է

ԸՆԳԵՐՐ, ընթերցի՛ր՝ ընդ-է՛ր, այսինքն՝ վասն է՛ր : Իսկ

ԱՌԸՆԹԵՐ, իբր՝ աւ-ընդ-թեր :

Յորմէ (աղց)

ՔԱՂՅ, յորմէ

ՔԱՅԱԽ. Իրր թելադրութիւն իմն
ԹՐքերէնին ուր, — Էլէ՛ք՝ նշ. քաղց
եւ — Է՛ք՝ քացախ, լեղի:

— Ետուն 'ի կերակուր ինձ լեղի,
եւ 'ի ծարու իմ արուցին ինձ քա-
ցախ (Սաղ. 2): — Սպունգ լցեալ քա-
ցախով ընդ լեղւոյ (Յաղ. ԺԹ. 20).
'ի Յն. չիք ընդ լեղւոյ: — Իրրեւ
ա՛ն Յրտուս գքացախն հանդերձ լեղ-
ւոյն (Ապ. 30). 'ի Յն. չիք, հան-
դերձ լեղւոյն: — Ետուն նմա բմ-
պիւզ գինի ընդ լեղի խառնեալ (Մար-
Ին. 34). Յոյնն ունի, քացախ ընդ
լեղի:

Յորմէ (քացախ) 'ի հակառակէն

ՔԱՂՅՐ (*), բաղդ. մանանայ եւ
մանանիս, անանուխ, ման եւ մուն,
թութ եւ թթու, զեղձ եւ դաղձ,
սեխ եւ սոխ, պաղափա եւ տափա:
Եւ Յն. γλυκώς, նշ. քաղցր, եւ
γλυκείδιον, նշ. քացախ. իսկ γλεῦκος,
նշանակէ:

ՔԱՂՅՈՒ, քիւնէ ևոր, Խաղճու:

'ի սոցունց հակառակէն՝ Իրրեւ
դառն՝

ՄԱՂԶ, — 'ի դառնութիւն մաղձի
եւ 'ի կնճիւն անիրաւութեան տե-
սանեմ զքեզ (Պարթ. Ը. 23). Յն.
εις γολγὼν πικρίας, ('ի մաղձ դառնու-
թեան): Եւ

ՄԱՂԱՍ, — Որ թափիցէ դմաղձն
եւ դմաղաս դառնութեան (Աբ. Բ. 1).
— Զատէպ յորանջիւն եւ զձգտել
հմուտ բժիշկք 'ի մթերելոյ մաղա-
սոյ ասեն (Եղ. Է. 1):

Դարձեալ 'ի ձայնէս՝ — Դ՛ք՝

ԲԱՂԶԲ, ԲԱՂԶԱՄ, եւ

ԽՂ, ԸՂԶԱՄ, ԸՂԶԱՆԱՄ, — ԸՂ-
ձանային այդուն լինելոյ:

Եւ 'ի հակառակէն

ԵՂԶԱՆԱՄ, — Աղերս վասն մե-

ղաց արկանել, ընդ յանցանացն եղ-
ձանայ (Ուլ. 1): Եւ

ԶԵՂԶ, ԶԽՂԶ, — Եղեւ զիզջ մեծ
'ի վերայ Իսրայելի:

ԶՂԶԱՄ, ԶՂԶԱՆԱՄ, եւս եւ
ԽԽՂԶ, ԽՂԶԵՄ, եւ

ՃՂԶԻՄ, ոչ առատ, խնայող, որ
խղճէ իմն 'ի ապլ:

* * *

ԹՈՒՂԹ, (սեւ. թղթոյ):
ԹՂԹԵԱՆ, եւ

ՏԱԽՏԱԿ, ծագի 'ի Յն. ἰ δελτος,
կը նշանակէ ամէն պաշտօնական
զրութիւններ, տախտակներ, ծա-
նուցագիր, յայտագիր, անոց, նա-
մակ, թուղթ (զրեալ), յոքնակի
αἱ δελτωταί, (եռանկիւն տախտակ-
ներ) թղթեան:

Այսպէս յորձարջեալ յանուանէ
Յունական գրոյս Δ (տելլա), զի առ
Հելլենա ամենայն պաշտօնագիր էր
երեքանկիւնի ձեւով: Տե՛ս եւ Էրէ՛ս:
(Յն. ԽԷԼՄ, չորրորդ գիր Յունաց):
Երրայեցերէն՝ ԽԷԼՄ, (չորրորդ գիր
Երրայեցոց):

Իսկ Արար. ԲԷԼՄ, (սէլաս նշ.
երեք), եւ կը թուի թէ նոյն է ընդ
Յունական անուանս ԽԷԼՄ որ թէ-
պէս է չորրորդ գիր ըստ կարգի
Յունական ալփաբետաց, սակայն
ձեւովն է երեքանկիւնի (Δ):

Ուրիշ է նոյնաձայն տախտակ,
ՏՃ. ԲԷԽԽ նոյն նշանակութեամբ:

Յորմէ

ՏՈՒՂՏ, ըստ թելադրութեան Ա-
րարականին, զի ԽԽԽԽ, նշ. թուղթ
(զրեալ), եւ ԽԽԽԽ, տաղաս, ծա-
ղիկ ծանօթ, ԹՐք. հալէ՛ս չի՛նէ՛ս:
Եւ

ԹԻԹԵՂՆ, մանաւանդ զի նոյն բառ
է թիթեղն եւ թուղթ:

Թուղթ, (սեւ) թ զ թոյ
1 2 3

Թ (ի) թ (ե) զ ն, (սեւ) թ ի թ զ-ան
1 3 2 թ զ թ-թ ի թ զ

(*) Քաղցր եւ քաղց կարծենք Իրարու նեա
սանկուծիւն չունին (Հեղեր. Նախ. 79):

Իբր զի թիթեզն նուրբ է եւ բա-
բակ իբրեւ զթուղթ . այսպէս եւ
դանակ՝ ծագի 'ի Պրօ . Բէնէ-
ռէն որ նշ . նուրբ , բարակ , անօտր ,
իրբ զի դանակն նուրբ է : Այս
Պարօիկ բառէն է նաեւ ՏՃ . Բէնէ-
ռէ ըսուածք : Տե՛ս եւ նրան :

Ատօի է նաեւ

ԹԵՐԹ , (յեախն) , իսկ
ՏԵՏՂՈՍ , բառ Լատ . titulus , Են .
τίτλος :

•

ՏՐԱՄ , սեղմ է եւ պինդ (զեախն) ,
բառ Լատին , durum , duramen-
tum , նշ . հաստատութիւն , ամրու-
թիւն , պնդութիւն : — Ի վերայ
տրամ գեանոյ (Վր . Հր .) :

Յորմէ 'ի հակառակէն

ԽՐԱՄ , բացուած , որեւէ փորեալ է-
ռէլէալ : — Երկից զխրամ քաղաքին
— Վասն քո հատաւ խրամ , եւ ե-
ղեւ անց եղբօր քում (Կիւրղ .) :

ԽՐԱՄԱՏ , բարդեալ խրամ-հատ ,
որպէս փայտատ , թլիփատ :

ԽՐԱՄԱՏԵՄ , պատառել զգեախն
կամ զորմն եւ այլն :

ԽՐԱՄԱՏՈՒԹԻՒՆ , — Վասն քո խը-
րամատեցաւ ցանդ (Մն . Լ . 29) :
— Խրամատեաց տէր խրամատու-
թիւն (Բ . Թ . 2 . 8) : — Խրամա-
տեաց տէր զթշնամիս իմ առաջի իմ
որպէս խրամատեցին ջուրք (Բ . Թ . 2 .
Ե . 20) :

Յորմէ (տրամ) եւ

ՏԱՐՄ , բազդ . յօդ , զօդ , եւ հօտ :
Յորմէ 'ի հակառակէն

ՏԱՐՏԱՄ , ՏԱՐՏԱՄՈՒԹԻՒՆ , բազդ .
թեւեմ եւ զեղեւեմ , վարիմ եւ վա-
րանիմ , յօդեմ եւ յօշեմ :

•

ԹԱՐՄԱՏԱՐ , էբբ աւելորեոր ,
շննն , զաղիւղան : — Այն է սկիզբն
աղանդոյն Մարկիոնի , թո՛ղ զայլ
բազում թարմատարան (Եննէն) :

Բազդ . հազի եւ զազիադիւուն :
Բոլորովին ուրիշ բառ է
ԹԱՌԱՄԻՄ , ՉԱՌԱՄԻՄ , ՉԱՌԱՄ , եւ
ԹԱՐՇԱՄԻՄ , Բառ-Մէլ . Խ-Մէլ .

Իսկ (Յ-Վ . Ա . 11) . « Մեծատունն
հանրեքն շահէ-ն է-բով թարչամե-
ցի » : Են . ἐν ταῖς πορείαις αὐτοῦ , 'ի
գնացս իւր : Են . πορεία , գնացք ,
ընթացք , եւ πορευτός , շահ , πορεία
ընթանալ , եւ πορεύω , շահել , օգտել :
Մերձաւորութիւնք ձայնից՝ պատ-
ճառք շիթութեանս : Թառամիմ
եւ այլն կազմութեան կերպը բոլո-
րովին նոր եւ տարօրինակ է . վասն
զի բուն բառն է

ԱՆԹԱՌԱՄ , որ է Են . ἀνθρακός ,
եւ զրոց տեղափոխութեամբ կազ-
մուած է մերը .

(α ν θ ρ α κ ο ς , — ա ն թ ա ո ս մ)
1 7 6 5 4 2 3 1 6 7 5 4 3 2

Այս բառին վրայ տարօրինակ ե-
րեւոյթ մը կը տեսնուի . բառիս
նախնական ձեւն է աւթառաճ , եւ
չէ թէ Բառ-Մէլ բայէն ձեւացած ա-
ծական մը , այլ ընդհակառակն անոր
արմատն է :

Յորմէ կազմուած են վերը ցու-
ցուած բառերը :

Յորմէ (թառամիմ) 'ի հակառակէն
ՏՈՐՈՄԻՄ , ('ի յօսի միտս) այրանալ ,
առնալ : եւ

ԹՈՒՐՄ , ԻՒՂԱԹՈՒՐՄ , իբր թըռ-
ջեալ , օծեալ : Յորմէ թերեւս՝

ԹԱՐՄ , (յեախն) , եւ

ԹՐՄԵՄ , — Տասներորդ նաշոյ՝
մզեալ իւղով թրմեալ (Են . ԻԹ . 40) :
Եւ

ԹՈՒՐՁ , ԹՐՁԵՄ , — թրջել զար-
մաւենին : — Չամաչե՛ս , շիթրջի՛ս
այնպիսի իրօք հպարտանալ (Ո-Վ .) :
Եւ

ԹՄՐԻՄ , ԹՄՐՈՒԹԻՒՆ , ԹՄՐՈՒ-
ԹԻՒՆ , ԹՄՐԻՐ , — Եւ արկ տէր Աս-
տուած թմրութիւն 'ի վերայ Ազա-
մայ , եւ ննջեաց (Ար-Մ) (Մննք .) :
Եւ

ՋՄԲԻՄ, — Ի սաստիկ անապահաց գմբեակ:

Յորմէ (թմբիր) 'ի հակառակէն՝ թմբուկ, իբր զարթուցիչ, սթափեցուցիչ: Եւ

ԹԻՆՄ, շնչանել: — Թրեա՛ գրեւ երես ալեր: — Հին խմորն ոչ թրի ընդ նոր ալերն: Եւ

ԹԻՆԵՄ, — Եկա՛յք, արկցո՛ւք աղիւս, եւ թրծեցո՛ւք զայն հրով (Մնր.):

ԹԻՆՈՒՆ, — Պարիսպք Բարեխնի 'ի թրծուն աղիւսոյ եւ 'ի նախօյ կազմեցան:

ԹԻՆՈՅ, իբր՝ հնոց թրծելոյ աղիւս — Մաքրել զթրծոց (Սէր):

Յորմէ 'ի հակառակէն՝

ԹԻՔԱՅ, ապառա՛ շրջեալ:

— Ի կրել արտաքս զաւելորդ թրքածս մտորոցան (Փրդ): Եւ ԵՐԿԵՄ, — ծրդեալ կաս յանիրաւութիւնս (Երեւ.):

(ծ ր դ ե լ = թ ր ծ ե լ)

3 2 1

ԵՐՏ, ԵՐԻ, աղք (աղաւնոյ):

Բաղդ. հաղք եւ աղք, օդ եւ յօդ, լուծ եւ լոյծ, կակուղ եւ կղկղանք:

Յորմէ (թրքած)

ԹԻԲ, ԹԻԲԵՄ, (աշխ.), Գերմաներէն Բրէ՛տ՝ նոյն նշանակութեամբ: Իսկ

ԴՈՒՐԳՆ, (սեռ.) դրդ-ան. Են. τρωός, նոյն նշանակութեամբ:

— Բրտի լմնալ զկակուղ կանն դնէ 'ի վերայ դրգան: Տե՛ս եւ անէ: Դաւա՛ն նկատի իբր հաստատուն պինդ մարմին:

Յորմէ 'ի հակառակէն

ԳՐԳԱՆԲ, հասան: Բաղդ. հրեսել եւ հոսել, աղիս եւ ուղիս: Եւ

ՔԻՄՏՆ, (սեռ.) քրտ-ան,

ՔՐՏՆԻՄ, ՔՐՏՆՈՒԹԻՆ.

ԸՆԳ ՔԻՄՏՆ ՄՏԱՆԵՄ, (իբր աշխ. արան բարձր գմբեակ):

Բաղդ. խմուս:

ԽԹՈՒՄ (*), վերջին օրն քառասնորդաց, նախընթաց օրն Չասնի: Բառ Ասորերէն, Խե՛ժ, հի՛ժ, նշ. վերջին, վերջ, Արար. Խէ՛ժ, Խե՛ժ, եւ Են. 80/205:

ՉՈՅԳ, Են. Հե՛Յոց, Արար. շէ՛ժ, իսկ ընկող՝ Արար. Տէ՛ժ:

ՉՈԿՈՒԹԻՆ, ՉՈԿԵՄ, — Չոյգ սաստակաց (Ղեւ): Են. Հե՛Յոց:

Յորմէ

ՉՈՒՐ, — Է բարեկամ որ զուող է սեղանոյ, եւ ոչ կայցէ առ քեզ յաւուր նեղութեան քո (Սէր-+):

ՉՈՎՈՂ, (յե՛ժ), « Թէ ճշմարիտ է նմա օրինացն Աստուած յորմէ զարարածս ամենայն դնէ, ապա օտարին՝ զոր նմա շէ՛ժ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ »:

(Տպ. եւ Չմիւսն. օրին. դաւա՛, բաղդ. (Ար 235), « Չունի զոք ընդ իւր զովողակից »: — Լ՛նդէ՛ր լինիս զովող... ընդ օրդիս կորստեան (Սէքեր. Ե. 89):

Են. κοινωνός, որ նշ. ընկեր, հաղորդ, բաժանորդ, հասարակորդ:

Են. κοινωνία, պատասխանէ Լատին ձայնին communicatis, (հաղորդութիւն, զովողութիւն):

ՉՈՎՈՂԻՄ, իբր հասարակէլ, ընկերանալ: — Մի՛թէ եւ սոքա օրպէս հէնքն զխաշինս արգարոյն զովողեցան:

ՉՈՎՈՂՈՒԹԻՆ, — Ստեղծ ընկերի իւրում... եթէ՛ 'ի զովողութեան, եւ յորմէ եթէ՛ 'ի յախշտակութեան (Ղեւ. 2. 2): Են. κοινωνία:

(*) Ե. Հյ. Բռ. 'ի բանից Ուսպիլանին, Միթարայ Ապարանցոյն եւ նմանեաց յետնոց առեալ սոմանէ այսպէս. « Ենուակատիք յորում լինի խմել 'ի կմեղէն կերակուրս ընդ երկես, եւ բերէ վկայութիւնս 'ի նոցանէ: « Ի մաս կամ 'ի պմիր և յիւղ խմել, խմնեալ նուակատիք, խմնուլ յերեկոյն »:

Են. Հյ. Բռ. 'ի բանից Ուսպիլանին, Միթարայ Ապարանցոյն եւ նմանեաց յետնոց առեալ սոմանէ այսպէս. « Ենուակատիք յորում լինի խմել 'ի կմեղէն կերակուրս ընդ երկես, եւ բերէ վկայութիւնս 'ի նոցանէ: « Ի մաս կամ 'ի պմիր և յիւղ խմել, խմնեալ նուակատիք, խմնուլ յերեկոյն »:

Են. Հյ. Բռ. 'ի բանից Ուսպիլանին, Միթարայ Ապարանցոյն եւ նմանեաց յետնոց առեալ սոմանէ այսպէս. « Ենուակատիք յորում լինի խմել 'ի կմեղէն կերակուրս ընդ երկես, եւ բերէ վկայութիւնս 'ի նոցանէ: « Ի մաս կամ 'ի պմիր և յիւղ խմել, խմնեալ նուակատիք, խմնուլ յերեկոյն »:

Են. Հյ. Բռ. 'ի բանից Ուսպիլանին, Միթարայ Ապարանցոյն եւ նմանեաց յետնոց առեալ սոմանէ այսպէս. « Ենուակատիք յորում լինի խմել 'ի կմեղէն կերակուրս ընդ երկես, եւ բերէ վկայութիւնս 'ի նոցանէ: « Ի մաս կամ 'ի պմիր և յիւղ խմել, խմնեալ նուակատիք, խմնուլ յերեկոյն »:

ԺՈՂՈՎ, (ժ ո զ ո վ = զ ո վ ո զ)
1 2 3 4 5 1 2 5 4 3

Յորմէ

ԾՈՎ, — Ժողովեցին ջուրքը...
'ի ժողով մի, եւ երեւեցի ցամաքն.
եւ ժողովեցան ջուրքն... 'ի ժո-
ղովս իւրեանց, եւ երեւեցաւ ցա-
մաքն... Գլխաւ ջուրքն կոչեաց
ձ-վա (ԾՂԻԳ. Ա. 9—10), Իսկ

ԺՈՂՈՎԵՄ, (ասսյնջականել, հիւ-
րընկալել, նման Յունարէնին, συ-
νάγω, նչ, ժողովել եւ ասսյնջակա-
նել) : — Օտար էի եւ ժողովեցէք
զիս (ՄՊԻ. ԻՆ. 35) : Տես նաեւ
հաւաքել եւ ուաքել : Իսկ

ՆՁՈՎՔ, է իբր՝ անգլոսալեզու,
անհարկաւոր, եւ իբր՝ թարգմա-
թիւն Լատին ձայնիս excommuni-
catio, (ան-զով-ողութիւն) :

ՆՁՈՎԵԱՆ, Յն. ἀποστραχτος, (ար-
տաքսեալ, մերժեալ յուխտէ եկե-
ղեցոյ) :

ՆՁՈՎԵՄ, — Նզովիւք նզովեցին
զանձինս ոչ ուտել եւ ոչ ըմպել
մինչեւ սպանցեն զՊօղոս (ԳԻՔ.
ԻՓ. 14) :

Իսկ 'ի վերջին Սաղմոսին, «Փոքր
էի ես յեզրարս իմ», եւ այլն. 6,
«Ելի ես ընդ առաջ այլազգւոյն, ե-
ւ նշուցի զիս նոր», Յոյն ունի,
«Եւ նզովեաց զիս կռովք իւրովք».
բաղդ. (Ա. ԹՊԳ. ԺԷ. 23), «Եւ նը-
զովեաց զԴաւիթ այլազգին զիովք
իւրովք» : Յորմէ նաեւ

ՍՈՎ, իբր՝ հետեւանք անհաղոր-
դութեան, պակասութիւն կարեւո-
րաց 'ի պէտս կենաց, Եւս եւ

ԱՆՍՈՒԱՂ, իբր սովեալ, կամ իբր
անզովող, զրկեալ 'ի պիտոյից կե-
րակոյ, անհաղորդ սեղանոյ :

Յորմէ (ժողովիմ) 'ի հակառակէն
ԺՈՂՈՒՄ, իբր՝ Ժակէլ, Լ-ձ-տէլ,
Բաղդ. կայիպիմ եւ քայքայեմ,
լծեմ եւ լուծանեմ :

Յն. διαρβια լուծութիւն, διαρβίω
լուծանիմ, ժողիմ :

— Ծա՛ր բանիցն կսկծելեաց պնդէ,
եւ չապ ժողխել (Ո՜հ) :

Որպէս եւ 'ի ձայնէս՝ զովողիմ,
'ի հակառակէն՝

ՁՁՈՒԵՄ, շրկէլ, շերձէլ, քորձ հ-
կ-տակ զովողութեան : Բաղդ. յօժա-
րիմ եւ խոժոսիմ, քարչեմ եւ զար-
չիմ, զգուեմ եւ խուեմ :

— Ձղուեցայց ապա եւ ես 'ի ժո-
ղովրդենէ իմմէ (ՅՊ.) : — Ձի մի՛
ամբարտաւանք զզուեցեն զիս,
(Սաղմ.), Յորմէ

ՁԱՁՈՒՄ, — Եօթն երինջք ելանէին
ժանդք եւ զազիրք տեսանելով (ԾՂ.
ԽԱ. 20) :

ՁՎՈՂ՝ վարի յաճախ 'ի յոռի միտս.
վանս որոյ աճմամբ իմն եղեալ է՝

ԱԽԱՁԱԿ, ըստ օրին. ոտիս եւ զա-
տախազ. Գուրգէն եւ Գարեգին,
եւ է՝ իբր զովողակից, հանգանա-
կող զողութեան եւ սպանութեան :

— Աւազակք յորժամ ընդ մի-
մեանս աղ անուցուն, մտանան
զբարձն (Ո՜հ) : — Աւազակքն զի-
տանս պահել զգաչինս աղ եւ հացի :

— Աղ եւ հաց զաւազակս 'ի հաւա-
նութիւն ամէ ընդդէմ թշնամեաց :
— Աւազակք յորժամ հաղորդին, ոչ
եւս լինին աւազակք առ այնտիկ
որոց հաղորդեցան (Ո՜հ) : Եւ

ԱԽԱՁԱՆ, իբր՝ ժողով ջուրց, Ա-
րար. հաճէ (եզ.), անձաճ (յթ.),
ընդունարան ջրոյ, ջրամբար, ՏՃ.
հաճաճ : Յորմէ (ժով) :

ԾԱԽԻ, իբր՝ ծովային, կապոյտ
(ասացեալ զաշայց) : — Այս անուն
գանդրահեր է եւ ծախի (Վեցեր.) :
— Այս ծախս, յոնս միակիցս, բիրս
խարտեաչս (Ո՜հ. Կողմ.) :

Արար. մայ՝ նչ. ջուր, եւ մայէ,
ծովագոյն, կապոյտ, Յն. χίανος,
կապոյտ (ծովու, երկնի), եւ ὠκεα-
νός, ծով, ովկիանոս :

Եւ 'ի հակառակէն
ԾԱՐԱԽԻ, ԾԱՐԱԽ, ԾԱՐԱԽԵՄ,
Բաղդ. ջուր եւ չոր, նհանգ եւ

նահանգ, զեա եւ գեախն, կաւա
եւ գաւառ, միրտեմ եւ մակար-
ղեմ, սոխն եւ ոսախն:

Յորմէ 'ի հակառակէն

ԱՆՁՐԵՒ, յորդութիւն ջրոյ:

Յորմէ 'ի հակառակէն

ՁԱՆՁՐԱՆԱՄ, որոշակաւ առ յաճա-
խութեանն:

ՁԱՁՐՈՅԹ, ՁԱՆՁԻՐ, ԱՆՁԱՆՁԻՐ,
բաղդ. արբենամ եւ յափրանամ,
խնջոյք եւ խոնջ, տենչ եւ սան-
ջանք: Յորմէ (ծով)

ՁՈՎ, եւ

ԾՈՒՓ, ԾՓԱՆԲ, — Գիտել զամ-
պարչաբ ուրախութիւն, եւ զլիկանս
եւ զծփանս (Ժող. է. 26): — Ջըր-
պարտութիւն ծփեցուցանէ զիմաս-
տունս (Առք): — Բազում ծուփս
ծփին ամենայն մարմինք անզգա-
մաց (Առք. ԻՁ. 9): Եւ

ԾՈՊԲ, վերջաւորք որ ծփանս:

Եւ 'ի ժողովոյ

ԺՈՂՈՎՈՒՐԴ, Իսկ (Գործ. 2. 9).

«Յարեան ոսանք 'ի ժողովրդենէն որ
կոչէր Լէքէ-ոչ-ոչ». Յն. λιβερτινων, որ
նշանակէ՝ ազատաց, ազատացելոց,
եւ է բուն Լատին բառ: Եւ այս-
պէս կոչէին Հրեայք զերբ վարեալք
'ի Հաստմայեցոց, եւ ապա միւ-
սանգամ արձակեալք անդէն: Սո-
քա էին իրրեւ ուրոյն ժողովուրդ
Հրեայ, եւ ունէին ժողովրդանոց
առանձին: Արդ 'ի մերում թարգ-
մանութեան, որպէս թուի, բառն
λιβερτινων ընթերցեալ է իրրեւ λιβίων,
թերեւս ըստ օրինակին զոր ունէր
թարգմանիչն առաջի:

ԺՈՂՈՎՐԳԱՆՈՅ, այս բառը միայն
երկու անգամ կայ 'ի նոր Կտակա-
րանի, Ղաւ. է. եւ ԺԳ. 10:

ԹէՄ, Յն. θεμος, կողմն, մարդ,
վիճակ, թեմ:

Յորմէ 'ի հակառակէն

ԴԷՄ, ԸՆԴԴԷՄ, եւ

ԴԻՄԵՄ, ՅԱՆԴԻՄԱՆ, ԴԷՄ ՅԱՆ-
ԴԻՄԱՆ, բաղդ. զէպ եւ հանդէպ:

Իսկ

ԴԷՄԲ, Պրո. Բէյժ, նոյն նշանա-
կութեամբ, Յն. θεμος, հասակ, ձեւ,
մարմին:

Յորմէ 'ի հակառակէն

ԴԻՄԱԿ, Կէրակ Կէր: Բաղդ. աւ-
պար եւ շպար:

— Չճճեացն եւ զայլ եւս վատթա-
րաց զիմակս՝ առնէին պատկերս
Աստուծոյ (Ու. 1):

ԴԻՄԱԿԱՆՈՐ:

ՊԱՏՈՒԱՍՍ, ՊԱՏՈՒԱՍՏԵՄ, —

Դու որ ձիթենիդ վայրենի էիր,
պատուաստեցար 'ի բարի ձիթեն-
ւոյն (Հու. ԺԱ. 17):

Պրո. Բէյժ-ոչ, նշ. կապ, կցոր-
դութիւն, միաւորութիւն: Առաջին
վանկ Պարսկ անուանո՞ք Բէյ, վա-
խեալ է 'ի մեզ ոչոք, ըստ անսայ-
թաք հնչման նախնի Պարսկային
բարբառոյ, որպէս եւ 'ի ոչոքէք,
ոչոքո՞մ, ոչոքո՞նք, ոչոքէ՞, ոչ-
ոքո՞նքան, եւ այլն:

ՊԱՐՍ, ՊԱՐՍԱՏԻԿ, ՊԱՐՍԱՆՈՐ,

— Պարտաւորք ձգէին քարինս, եւ
'ի մարէ ոչ վրիպէին (Դու. Ի. 16):
ՊԱՐՍԱԲԱՐ, իբր թարգմ. Պրսկ.
պարսէնի:

ՊԱՐՍԱԲԱՐԵՄ, — Պարսաքարեաց
եւ եհար զճակատ այլազգւոյն (Ա.
Թաք. ԺԴ. 49):

Այս Պարսկ բառը կը պատաս-
խանէ ՏՃ. Բէյժ Բալլէ, ըսուածին,
կամ աշխ. Բալլէ Բալլէ, կամ ծան-
րութիւն մը հակակշարու համար՝
կշարն հակառակ կողմը զրուած
քար, վերջապէս կը նշանակէ՝ բե-
կոր քարի:

Յորմէ (պարս)

ՊԱՐՍԵՄ, պարսեմ, ձգել քարինս պարսակաւ :

Յորմէ 'ի հակառակէն

ՎԱՐՍԵՄ, ՏՃ. արեմ: — Վարսեաց ցից ընդ ծամելիս նորա եւ ստակեաց (Դար. Դ. 20):

Այլ է վարսք :

ՎԻՁ, Յն. βίσα, նշ. հովիտ, կիրճ, նեղ անցք, պարանոց, լեւանցամէջք: — Զօրեաց զվից 'ի վեր ամբառնալ (ՓԷԼ): — (Լուծն Քրիստոսի) չհարկանէ զվիզդ (Ուկ. Մարթ):

ԸՆԿՎԱԶԻՄ, — Առաջի Տեառն ամենակալի ընդզկեցաւ (ՅԲ. ԺԵ. 25):

Յորմէ

ՎԼՍ, իբր՝ խստապարանոց, անհամարյր :

ՄԵԹԵՄ (*), — Անսային իսկ ոչ, եւ այլ ընդ այլոյ մեթերոց էին (Ուկ. Մարթ. Բ. 16): Յն. μεθεμαι. μεθίζουαι, նշ. պատմել, ասել :

ՓԱՅԼ, ՓԱՅԼԱՅՈՒԻ, ՓԱՅԼԱԿՆ, ՓԱՅԼԵՄ, Յն. φαλός, նշ. պայծառ, փայլուն, ՏՃ. արեմ: Յորմէ

ՊԱՂՊԱՂԱԿ (բիւրեղ, փայլուն): Կազմութիւնը համեմատէ լոյլ եւ լոռեմ:

Պաղպղղակ նկատի իբր խրատ եւ գիմահար մարմին :

Յորմէ 'ի հակառակէն՝

ՊՂՊՁԱԿ, եւ

ՊԱՂՊԱՁ, իբր փայլուն :

ՊԱՂՊԱՁՈՒՆ, ՊԱՂՊԱՁԵՄ,

Յորմէ համառօտեալ

ՓԱՂԳՈՒՆ, ՓԱՂՓԻՆ, ՓԱՂՓԻՄ, ՓԱՂՓՈՒՆ, — Կանացի դէժք փաղփուն (ՓԷԼ):

ՓԱՂՓՈՂԻՄ, — Փաղփաղէր մարմինն զոր օրինակ ձիւն սպիտակութեամբ (Բարշ):

ՓՈՂՓՈՂԻՄ, տե՛ս եւ պարթեմ, քրթեմ, քրթեմ:

ՔԱՀԱՆԱՅ, ըստ բուն երբայականին՝ քահն, զոր առ գերութեամբ ընթերցան՝ քահանայ, տարբեր կէտադրութեամբ: (Ըստ երբ.), իսկ Յայ. Դ. 3. « Քահանայք շուրջ զաթոռովն նման տուլեան զմիտիս, թարգմանիչն զբառը Էրեց, (ծիածան) որպէս ունի այժմու Յոյնն, թուի թէ ընթերցեալ է ըստ իւրոյ օրինակին Էբրեց, (երկրունք, քահանայք),

ՈՒՏԵՄ, Յն. Էծա, նոյն նշանակութեամբ: Բայ պակասաւոր (ըստ Քերական.), որոյ անց. կար. է ԿԵՐԱՅ, որ ծագի 'ի Յն. քերա, (ծախել, սպառել), քերա (ապա):

Յորմէ

ԿԵՐԱԿՈՒԻ, բարդեալ կրկնութեամբ, ըստ օրին. խառնիխառն, հայնոյել, խաժաղուժ, խաժամուժ, աղջամուղջ, սպառսպուռ, ժանտամուտ :

ՈՒՏԻՃ, իբր՝ ուտող, թարգմ. Յն. βρωτός. βρωτής, նոյն նշ., ծաղեալ անուանէս βρωμα, (կերակուր):

ԽԱՌՆԻՃ, Յն. βροίχος, 'ի բայէս βροίχω, սպառել, ծախել, ուտել, Պրս. քորթեմ (ուտող):

ԿԼԱՆԵՄ, Լա. glutio, նոյն նշ. եւ glutus, gula, gulo, glusius, նշ. կոկորդ, որկրամուլ :

ԿԼՆՈՒՄ, եւ

(*) Ն. Հյկ. Բա. այս բառը սղուադուցիւն մը կամ սխալ գրչութիւն մը կը կարծէ զմեկնելէ բային. բանգի կըլսէ, յՄԵՑԵԼ փոխանակ գրելոյ ՄԵԿԵԼ :

ԸՆԿՆՈՒՄ, Մի՛ ընկցին զիս պը-
տայսք ջուրց (Սաղմ. ԿԸ. 16) . իբր՝
ընդհանրապես :

ԸՆԿՆՈՒՉԱՆԵՄ, յորմէ

ԸՆԿՂՄԵՄ, յորմէ ,

ԸՆԿՂԱՅՔ, շոգային ճեւարդ ստեղծ-
ողիցս :

Յորմէ (ընկողմիմ) 'ի հակառակէն
ԱՆԿՈՂԻՆ, Յն. ἀνακλήσω, նշ. ան-
կողին մանկ, պառկիլ, կոնակի
վրայ պառկիլ, (ըն-կողմ-անիլ), իր-
րեւ երեւելի սեղ մը :

Այս բառը կրնայ նաև մտածուիլ
ծագած անկանիմ կամ ընկողմանիմ
բայէն :

Արդ անկողին՝ իբրև բարձրութիւն
մը կը նկատուի, ինչպէս նաև ճե-
ւեց, ուստի ելանել բայով կը վա-
րուի եթէ բայ ունենայ :

— Չեւ յանկողին կլեալ, եւ զա-
մենայն երկրաւորս յեղիցեմք (Ոսկ.
Մարթ.) : — Ելիք յանկողինս հօր
քո, յայնժամ պղծեցիր զանկողինս
յոր կլիր (Մնտ. ԽԲ. 4) : — Թէ
մտից 'ի յարկս սան իմոյ, թէ կլից
յանկողինս մահճաց իմոց (Սաղմ.
ՃԼԱ. 3) . Տպ. Բէ ոչ մտից :

Յորմէ 'ի հակառակէն

ՆԿՈՒՂ, իբր սորբերկրեայ րեղի,
գեղեցիկոր լայր :

(ա) ն կ ո ղ (ին)

— Եղից զնինուէ յապահանու-
թիւն, ողնիք 'ի յարկս նորա ընա-
կեցեան եւ զազանք գոչեցեան 'ի
նկուղս նորա (Սաղմ. Բ. 14) :

Բաղդ. դար եւ դարան, աթոռ
եւ առաթուր, կարապ եւ կապար,
ցուցանեմ եւ սուզանեմ, խորան
եւ խոնարհ :

Յորմէ (անկողին)

ՆԻՈՂԻՄ, (ա) ն կ ո ղ (ին)

— Եւ արդ աւասիկ նքողեալ են
անձինք մեր (Եւ. ԺԱ. 6) :

Յն. κατὰ ἦρος, (ցամաքեալ յոյժ) .
Բաղդ. հիւանդ եւ նաւթի (նօթի) :

(Տ՛ ի ւ ա ն ղ = ն ա ւ թ ի
5 3 2 1 4 4 3 2 5 1

Իսկ (նառիմին պատասխանող Յու-
նական բառին նշանակութիւնը՝ ճե-
ւար բառին ծագում տուող Յու-
նարէն բառին նշանակութեանը հետ
բաղդասէ) :

ՆԻՈՒՄ, ՆԻՈՒՄ, Պրո. նշ. նա,
նշ. նօթի, եւ նշ. նայի, քաղց, նօ-
թութիւն, Յն. νηστεῖω, զրկումն 'ի
պարնից, պանք, նքթեալ, νηστεῖας
ὄρειν, բերանոյ չարահատութիւն ու-
նենալ, անօթութենէ կամ ծովա-
պահութենէ պատճառաւ, շո՛ք հօ-
րիւ. շո՛ք-թիւն հորիւ :

— Բերանք մեր հոտեալ են 'ի
պանոց, եւ լեզուք մեր ընդարմա-
ցեալ 'ի սաղմոսերգութենէ (Եղեցի) :

Եւ νηστεῖω, չուտել, ծով պահել,
նքթիմ, (νηστεῖω), այսպէս կազ-
մակերպեալ է, փակցիւռ համար
'ի բայէս՝ նօթի, եւ ասոր անունէն՝
նիւթ : Յն. νήστις, (նօթի, նքողեալ,
նքթեալ) : — Ἐὼ ἀπολήσω αὐτοῦς
νήστις (Մարկ. Ը. 2) : — Եթէ ար-
ձակեմ զդոսս նօթիս : — Արձակել
զդոսս նօթիս չկամիմ, դուցէ նօթի-
ցին զճանապարհայն (Մարթ. ԺԵ.
32) . Իսկ

ՄԱՆԻՃՔ (*), Յն. κοίτη, թուի ծու-
ղեալ յԱրարականէս՝ ճե՛ճճճ, հա-
ճի՛ճ, որ նշ. վիրաբոյժ կամ երակա-
նատ, բժիշկ :

(հ ա ճ ի մ) = ճ ա ն ճ :
3 2 5 4 1

Այս բառը գործածուած է խիստ
չատ սնդամ, երբոր խօսքը հիւան-
դի նկատմամբ է, եւ որով կը մեկ-
նուի թէ ինչ անսովեամբ այս Ա-
րարացի բառէն ծագումն առած է :

— Տէր օգնական է նա՛ս 'ի մա-
հիճս ցաւոց խրոց (Սաղմ.) : — Բա-
ցեալ զառատագին իջուցին զմա-

(*) Մանիք. որպէս Սէ մտու անկողին,
(Ն. Հյ. Բա.) :

հիծան յորում կայր անդամայոյծն (Մ-բէ. Բ. 4):

Եւ որովհետեւ մահիծն ալ իրր բարձրութիւն կը նկատուի՝ ինչպէս անկողին, անոր համար գրեթէ միշտ էլանել բայի վրայ գրուցուած է:

— Ի մահիծող յոր երբ, ոչ իջցես այտի, այլ ՚ի գմին մահու մեռցիս (Դ. թգ. Ա. 4—6—16): — Ուրումն ՚ի մտի եղեալ զողանայ զայոյ ամուսնութիւն, եւ եղեալ անօրէնութեամբ յօտար մահիծս (Եւնիկ): — Իրիկունն երբ ՚ի մահիծս ելանես, համարեալ թէ ՚ի գերեզման ես իջեալ (Խրատ Մէնի):

Կազմութիւնը բազդ. լւոյ, շ-բէ-տ:

ՆՈՒԱԶ, Պրս. Եւնիւն Նշ. չբաւորութիւն, կարօտութիւն:

ՆՈՒԱԶԵՄ, (տկարանալ):

ՆՈՒԱԶԵՑՈՒՑԱՆԵՄ, — Նուաղեցուցանեն զազգս մեղք (Ա-տէ. ԺԴ, 34): Յորմէ ՚ի հակառակէն

ՆՈՒԱՃԵՄ, (ճեւէլ, ընկճել, ընդ ընդ արհեստել, ընդ յեռաժեռ արհեստել):

— Նուաճիցէս զնա ծառայ յաւատենական (Ե-բ): — Զամենայն մարմինս նոցա նուաճեմք (Ե-կէ):

Բազդ, հեծանել եւ հեծել: Իսկ ՆՈՒԱՃՈՒՄՆ, իրր՝ մերձեցումն, Ծն. προσαγωγή:

Ծն. προσγωγή, εν χειρι, Նշ. լնել ընդ-տանել:

ԳԵՐԳՈՒՍՏԱՆ, — Ո՛վ իցէ հաւատարիմ անտես եւ իմաստուն, զոր կացոյց աէր իւր ՚ի վերայ ճերտարանէ իւրոյ՝ տալ ՚ի ժամու զկերակուրս (Զ-տէ. ԺԲ, 42): Նոյն բան է նաեւ ՚ի Մ-թ. ԻԴ. 45: Ո՛վ իցէ հաւատարիմ ծառայ եւ իմաստուն զոր կացոյց աէր իւր ՚ի վերայ ճեր-

տարանէ իւրոյ՝ եւ այլն: Իսկ Յունարէնը երկուքին մէջ ալ նոյն է, ինչպէս θεραπειά; αὐτοῦ, որով կարծեցընել կուտայ թէ՛ գերդաստան՝ կը նշանակէ բազմութիւն ծառայից, գործաւորաց, եւ ծայրի արտանմանիկը կը հաւատաէ թէ՛ այսպէս է իսկ՝ ճերտ՝ կը թուի թէ Պարոնի բառ մըն է, ճերտէն (սանել, գործել) բաժնն ծագած. ուստի «կարոյ ՚ի վերայ ճերտարանէ իւրոյ» եւ «՚ի վերայ ճերտարանէ իւրոյ», տարբեր բառերով գրուցուած խօսքերը մի եւ նոյն նշանակութիւնն ունին:

ԳՄԲԵԹ, Պրսկ. ինչպէտ, նոյն նշանակութեամբ:

ԳՄԲԵԹԵԱՅ, — Զե՞ղ միայն իցէ ժամանակ ընակել ՚ի տունս գմբեթեայս (Ա-գ. Ա. 4): Յորմէ

ԳՄԲԵԹԱՐԳ, — Զգեաց զերկինս իրրեւ զկոնք գմբեթարգ (Վեդդ):

ԿԱՆԹԵՂ (*), բառ Լատին candelas, Թրք. ճարտէլ:

ԿԱՐԿԻՆ, — Մի՛ ըստ արտաքին փիլիսոփայից առասպելացն պատրիցիո՛ք որք... կարկինի, սկտեղ եւ լկանի եւ այլ ինչ այսպիսեաց նմանեցանեն զերկիր (Ո-կ. Ե):

Եւ ԿԱՐԱԿՆ, Ծն. κερχίς, Նշ. կկոց խեցգետնի միրատի ձեւով ոտքեր, եւ լայնաբար ամէն գործիք որ կը բացուին կը դոցուին, ինչպէս՝ մրկրատ, աքժան (սեւեւեւեւ), կարկին (բեւեւել), ունելի (ճշտ, շեք-ճ), եւ κερχίς ընդհանուր անուն է խեցեմորթ կենդանեաց, որ միրատաձեւ օտքեր ունին, նշանակէ նաեւ աքժան, մկրատ, ունելիք, նաեւ կարկին:

(*) Ուղղագրութիւնը բազդ. Պանար:

ԿՐԿԷՍ, Լատ. CIRCUS, Թն. κίρκος, թարգմանութիւն Թն. καρκινόν, նոյն նշանակութեամբ: Իսկ

ԿՐԿՆԵՄ, կը նշակուի՝ մէկ (չիտակ) բանը ծակել, եւ ծալել:

— Շամիրուր երկաթի ջեռուցեալ՝ կրկնեաց՝ բարեկարգ որպէս պատկ (Պր. Գ.): — Յանուն Յիսուսի Քրիստոսի ամենայն ծունր կրկնեացի (Փէլէգ. Բ. 10): — Ոչ կրկնեցին ծունր Բանազու:

(Տե՛ս եւ շաշար, ուր ըստ կարի խօսուած է): ՏՃ. քրիստոս, եւ իբր կրուոր. քրիստոս, ծակել, խոնարհել, զիջանել:

(Տե՛ս եւ կրկն): Թորմէ ԿՐԿԻՆ (*), ԿՐԿՆՈՅ, թարգմ. Թն. δειλοίς, յորմէ՝ կրկին, կարկին, եւ բայս՝ կարկիմ, եւ

ԿԷՍ, յորմէ՝ սկիսմն, իբր՝ զէն-էժ: ԿԱՐԿԱՆՊԱԿ, ՚ի բառէս կարակն (կրկնեալ), կ ա ր կ ա ն դ ա կ :
1 2 3 5 4 6

Իբր՝ կրկնուին խմորոյ, ըստ մըտաց թրքր. քրիստոս, պղակունդ կազմեալ ՚ի խաւ ՚ի խաւ նուոր թերթից խմորոյ զանգեւոյ իւզով, Պրո. Բաշարմն, որ նշ. կանկանդակ, եւ թարգմանի խաւ ՚ի խաւ:

Կազմութիւնը բաղդ. դաժան — դժն-դակ, օճան — օժան-դակ, այսպէս՝ կարակն — կարկան-դակ:

ԾԱՂԱՐԱՐ, ԾԱՂԱՐԱՐ, ՚ի մեզ կոչի, որ գործէ զկարկանդակ, իբր՝ որ գործէ պղակունդս ծալածոյս:

— Ի սեղանայօրինացն եւ ՚ի պղակունտրապործացն եւ ծաղարարաց (Ուն.):

(Տե՛ս եւ՝ քաղարջ):

Եւ ԿԱՐԿԱՄԻՄ, — Եւ էր (կինն) կարկանդակ, եւ ոչ կարէր ամենեւին ՚ի վեր հասել (Ղոն. ԺԳ. 11): Թն. συγχάπτωσα, (κίπτω), մերս է իբր

(*) Կրկին, իբր երկկին, շրջեալ ՚ի կրկին, (Քերական, Զարգ. 1496):

թարգմանութիւն Թն. καρκινόν, նոյն նշանակութեամբ: Իսկ

ԿԱՐԱԿՆԱԿԵՐՏ, (վերջաւորութիւնը կէրտ, Պարսիկ է, կէրտ, որ նշանակէ՝ քաղարջ):

ԱՊԱՐԱՆՋԱՆՔ, Պրո. էրէնէն, թրք. արէնէն:

Թորմէ համառօտեալ ՊՁՐԱՆՔ, որ ինչ հացի ՚ի զարդ կանացի: Ոչ մեծութեան ինչ նշանակ է՝ այնչափ զարդ յանձին կուպել, այլ ընդողնեոյ եւ պջրանաց (Ուն. Ա. Տէ՛ս): Իսկ

ՄԱՆԵԱԿ, Թն. μανία, նշ. ապարանջանք: — Մանեակ ոսկի ՚ի պարանցի քում (Աւն.):

Թորմէ ՕՂԱՄԱՆԵԱԿ,

ՈՒԽՏ, ՈՒԽՏԵՄ, Արար. աշարէ, աշար, նոյն նշանակութեամբ: — Ուխտից պարագել (Ա. Կռն. Է. 5): Թն. προσευχή, (աղօթք): — Եւ ես ուխտեմ ձեզ որպէս եւ հայր իմ ուխտեաց ինձ զարքայութիւն:

Թորմէ ՚ի հակառակէն ԺԽՏԵՄ, եւ

ԽՈՏԵՄ, բաղդ. ընդգրկիմ եւ ընկրկիմ, մերձեանս եւ մերժեմ:

ԽՈՏԱՆ, յորմէ (ուխտ)

ՈՒՂՏ, ըստ նմանաձայնութեան բառիցս որոս եւ արէլէ:

Բաղդ. թուղթ եւ տուղտ: Եւ

ԱՂՈՐՔ, կամ Թն. άγαθός, (բարի), զի եւ Թն. εύχά, εύλογία, (աղօթք, բարեբանութիւն), կազմեալք են ՚ի ձայնէս՝ ւ, որ նշ. բարի:

Թորմէ եւ

ՄԱՂԹԱՆՔ, որ նոյն է ստել՝ քրեմալքալքալ:

ՄԱՂԹԵՄ, քրեմալքալքալ:

Թորմէ (աղօթք)

ԱՂԱՁԵՄ, որպէս եւ՝ աճել, յոր-

մէ՝ — ճաշէ՛ճ, եւ շաւօթէ՛, (ի ճաշ արմատոյ), յորմէ ճաշաշէ՛ճ:

Յորմէ (աղօթք) ՚ի հակառակէն ԱՂԷՏԲ, (չարիք), կամ Յն. ἀλλότ, նոյն նշանակութեամբ:

ԱՐՏԱԽՈՒՐԵՄ, թարգմ. Յն. ἐκστέρω:

ԱՊԱԽՈՒՐԵՄ:

ՓԵՂԿ, Յն. φάλλον, նոյն նշանակութեամբ:

ՈՒՐԱՆԱՄ, Յն. ἀρνέομαι, ἀρνούμαι, նոյն նշանակութեամբ:

ՎՃԻՏ, Պրս. շէշէ՛, շէշ, նոյն նշանակութեամբ:

ՌԱՀ, Պրս. — հ, նոյն նշանակութեամբ:

ԽՄՈՐ, Արար. Խ—ժէ՛ր, Թրք. Խ—ժ—ր:

ՓԵԳԵՆԱՑ, — Տասանորդէք զանաւոր եւ զփեղեհոց:

ՓԵԳԱՆԱՑ, Յն. πήγανον, Պրս. քէյշէ՛, քէյշէ՛, Թրք. քէյշէ՛:

ՍԱՄԻ, ՍԱՄԵՏԷՔ, (Յ. ք. Սէք—+ Երէ՛. Սէքէր. Ո—հ. Ե. եւ Ա. Տէ՛. եւ Փէլէ՛. Կւայն). Պրս. — է՛, Արար. — է՛. Թրք. — է՛է՛ է՛է՛:

ԱՍՊԱՐԷՉ, ԱՍՊԱՐԷՍ, Պրս. — քէրէ՛շ. Է—քէրէ՛:

ԱՍՊԱՆԳԱԿ, Պրս. Է—քէշէ՛շէ՛շէ՛:

ԱՍՊԱՍՍԱՆ, (ախար ձրոյ), զի Պրս. է—ք, նշանակէ՛ ձի:

ՏԻՍ Եւ — շէ՛:

ՊՈՌԳ, (օժրա), Յն. ποίξ, նոյն նշանակութեամբ:

ՊՈՌԿԵՄ, Յն. ἐκπρουχίζω:

ՊԱՆԻՐ, Պրս. քէշէ՛ր:

ՃԻՏ աշխ., նշանակէ՛ պարանոց, Արար. ճէյթ, նոյն նշանակութեամբ:

ՍՈՒԻՆ, — Ջուլիոցին զուսերս իւրեանց ՚ի խոխս, եւ զուսինս իւրեանց ՚ի մանդաղս (Ե. Բ. 4): Յն. սιβύνη, նոյն նշանակութեամբ:

ՎԱՀԱՆ, Պրս. Ֆէհ—շէ՛, նշ. սողնակ կամ նիզ, եւ լայնարար՝ ամենայն փայտ՝ եղեալ ՚ի ներքնակողմն զրան՝ յամրութիւն, յապահովութիւն: Յորմէ եւ

ՊԱՀԱՆԳ, նաեւ ՎԱՀԱԳՆ, (ամենայն վերապահութեամբ):

ՈՐՈՆԵՄ, Յն. ἔρευνάω, նոյն նշանակութեամբ:

ԿՆԳՐՈՒԿ, Պրս. Է—նարէ՛—րէ՛, նոյն նշանակութեամբ:

ՎՋՐՈՒԿ, — Միհրնիւրէ՛՛ վզրուկ (Եւէ՛շէ՛): Այս կարծեցեալ յատուկ անունը՝ Պարսկերէն է՝ պէ—շէ—րէ՛՛ որ նշանակէ՛ մեծ: Եւ այս Պարսկի բառէն (ներհակ

նշանակութեամբ) ունինք
ՏԶՐՈՒԿ (սեռ.) տղրկի-ի իրք չըն-
չին եւ աննշան զեռուն մը, ՏՃ.
* * *

Յորմէ 'ի հակառակէն
ՏԻԵԶԵՐՔ, Ե (իե) զ (ե) ք ք, Բաղդ.
մեծ եւ մեց, ցեծ եւ ցեց, կէտ
(ձուկ) եւ կէտ (.), տրտեան եւ թի-
թեան : Կազմութիւնը բաղդ. Գուր-
դէն եւ Գարեգին :

ՓԻՍԻԿ (սմկ.), Պրս. քուշէ+, նշ.
կատու :

ՁԵՂԶԵՄ, Յն. ἐπιστάτης, προκιστός,
իրք ոչ 'ի մէջ բերել ողջ, կամ ոչ
յոյժ յայտնի ցուցանել, ոչ ցուցա-
նել ամենայն հանգամանօք, այլ
ընդ աղօտ իմն, եւ հարեւանցի տե-
թեամբ : Եւ թուի ձեւացեալ 'ի բա-
ռէս ողջ, ամբողջ :

Կազմութիւնը բաղդ. սքըշանճ,
շնջէճ : — Աստուած զգիրսն եղ ա-
ռաջի, եւ զմիտս պատգամացն զեղ-
չեաց . . . զոր օրինակ զընութիւնն
եղ առաջի Աստուած, եւ զարուեստն
թաքոյց (Սեբեք. է.) : — Ձի թէ Հո-
գին Սուրբ չհամարեցաւ ամօթ զայն-
պիտի պատմութիւն կարգել մի ըստ
միողէ, ապա ս'ըջափ եւս առաւել
եւ ոչ մեզ պարտ իցէ զեղչել (Ուկ.
Մարտի.) :

Յորմէ 'ի հակառակէն
ՇԵՂԶ, ՇԵՂԶԱԿՈՅՏ, ՇԵՂԶԵՄ,
ՋՐՇԻՂԶ, բաղդ. դանձեմ եւ քան-
ցեմ :

ԲՆԻՈՆ, — Մինչեւ հասուցանի-
ցես զյիտին ընդունն :
Թուի լինել Յն. πέντης, նշ. աղ-
քատ, եւ πενία, աղքատութիւն :
Բաղդ. ըւմայ, տես եւ նստարայէր :

ԿԱՂ, Յն. γιγλός, նոյն նշանա-
կութեամբ :

ԿԱՂ Ի ԿԱՂ, կամ կաղ 'ի կաղս :
— Իսկ Յուդաա կաղ 'ի կաղ, ընդ
քիմն կիտարեան, ճանօթական
խղճիւն աներ պատարիանի, մի-
թէ ե՞ս իցիմ (Սեբեք) :

ԽԵՂ, Յն. χολοβός :
ԿԱՂԱՄ,
ԽԵՂԱԹԻՒՐ, Իսկ
ԿՈՂՈՂ, զրեալ եւ
ԿՈՂՈՔ, Յն. κάλαθος, (խտորնակ
ձեւ), բաղդ. ստամբս եւ ստաման :
Իսկ

ՍՈԱԼ, Յն. σόλοικος, σολοικισμός, եւ
σφαλμα, Արար. շուշէ :

ՍՈԱԼԵՄ, ՍՈԱԼԱԿ, — Որդիք օ-
տարտափք . . . սխալեցին (կամ սք-
խալեցին) 'ի պաշարմանց խրեանց
(Բ. Թաշ. ԻԲ. 46). այլ թարգմա-
նութիւն, կաղչեան : — Իրրեւ զար-
բեալն եւ զսխալակ (Եւսյ. ԻԳ. 20) :
— Արջառ նոցա ոչ սխալեաց 'ի
ճննդնէ :

ՔԷՆ, ՔԻՆԱՄ, Պրս. քէնէ, քէ-
նա, նոյն նշանակութեամբ :

ՄԻՄՈՍ, Յն. μίμος :

ԿԱՄԱՐ, Յն. κάμαρα, Չէնա՛ ք-
մարա, Պրս. քէքէ : Յորմէ
ԿԱՄՈՒՐՁ, իրք՝ կամար անցանե-
լոյ ընդ ջուր, կամ իրք Պրս. քէ-
քէքէ :

ՊԻՄԱԿ, — Առաքելից առաջի
քօ զպիծակ (Եւ ԻԳ. 28) :
Պրս. քէշ, նշ. մեղու :

ՈՒՂՓ, յորմէ ուղիեան, ուղ-

փածեմ : Իբր համառօտութիւն րա-
սիս՝ Ողբեմարս, (ὄλυμπος), եւ կա-
սի ստել, երկինք, բարձրութիւն,
բարձր, երկնային :

ԲՈՍՈՐ, սեղոյ անուն . Ի մեզ
ասնուած է իբրեւ կարմիր, Եսայ-
եայ սա խօսքէն, «Իսկ այս ս'վ է
որ դիմեալ գայ յԵդովմայ, կարմ-
րութիւն ձորձոց իւրոց Ի բոսորայ,
գեղեցիկ պատմուծանուա . . . վասն
էր կարմիր են ձորձք քո (Եսայ .
49. 1) : Թորմէ ունինք ձեւացած՝
բոսորագեղ, բոսորախալ, բոսորա-
բուղիս, բոսորային :

Բաղդ. գեղգեղ :

ՊԱՐԵՆ, թուի Թն. παράωμα :

ԲԵՂԱՆԱՆՈՐ, գրի եւ
ԲԵՂԱՆՈՐ, յորմէ բարդեալք
ԲԱԶՄԱԲԵՂՈՒՆ, բաղդ. արդանդ
եւ արգաւանդ :

ԲԻԻՐԱԲԵՂՈՒՆ, թուի Թն. φάλλος,
Լս. phallus, խորհրդական նշա-
նակ (emblème) քեղմնաւորութեան,
յորմէ τὰ φάλλαγα, (սոն Բաքոսի
եւ Պրիապու) կամ այն թափօրը,
ուր հանդիսիւ կը տանէին ֆաλλόςը :
(Տե՛ս յընդարձակ բառագիրս առա-
պելայ) :

ՇՈՄԻՆ, կամ շումին, ՏՃ. քաղ-
նա, Պրս. շումին, նոյն նշանակու-
թեամբ : Իսկ

ՍՊԱՆԱԽ, Պրս. էսֆինա, ՏՃ. քա-
ղանաք :

ՇՈՂԳԱՄ, կամ շաղգամ, Պրսկ .
շէլէլ :

Բաղդ. պրաս, ճակնդեղ, սուփն,
կաղամբ, սոխ, սեխ, ձմերուկ,
խաղող, ազոխ, սանձ, ինձոր,
դեղձ, ծիրան, գարի, ցորեան, հաց,
ջուր, կաղին, ընկոյզ, սերկեւիլ :

նուսն, վարունգ, սիսեան, բակայ,
հազար, բանջար, սակաղին :

ԶԱՆԳԱԿ, Պրս. շէնկ, շէնկէ-
շէնկէ, նոյն նշանակութեամբ,
Թրք. շնկ : — Արտոցես զսնգակս
սակիս Ի մէջ նոցա շարջանակի (Եւ-
րկ. 33) :

Թորմէ նաեւ

ԶԱՆԳԱՊԱՆ, Թն. περικνυμής, իբր՝
սունապան :

ԶԱՆԿԱՊԱՆ, բառ մերձաւորու-
թեան Պրս. ձայնիցս՝ շէնկէ-
շէնկէ, (զան-
գակ) եւ էնկէ-
շէնկէ, (ձարմանդ, կամ
ինչ որ կը վերաբերի հաղնիլիք լա-
թի) : — Կապիցան վարսօք, ար-
տախտաբաղօք եւ զանկապանօք իւր-
եանց (Գն. Գ. 21) :

Թորմէ հետեւեալ բառերը

ԳԱՆԳԻՆ, **ԳԱՆԶԻՆ**, **ԳԱՆԶԵՑՈՒ-**
ՑԱՆԵՄ, եւ

ԱՐԶԱԳԱՆԳ, եւ

ԿԱՆԶԻՆ, **ԿԱՆԶԵՄ**, յորմէ

ԱԿԱՆՔ, եւ

ԳՈԶԵՄ,

ԿՕՇԵՄ, կամ

ԿՕՇԵՄ, — Գոչեսցէ առիւծ եւ կո-
րիւն առիւծու յորս՝ յոր հասանիցէ .
կօչեսցէ Ի վերայ, եւ լցցէ զլերինս
բարբառով իւրով (Եսայ. ԼԱ. 4) : Թն.
κράζω :

ԳՈԶԵՑՈՒՑԱՆԵՄ, — Սոսովիմ զժող,
եւ գոչեցուցանեմ զպիս նորս (Ե-
սայ. ՄԱ. 15) :

Թորմէ Ի հակառակէն

ԿՈԶԵՄ, բաղդ. մանչեմ եւ մեջեմ,
հեծեծեմ եւ հծծեմ, գուսան եւ

քառ, շանթեմ եւ շնթեմ, ճիչ եւ
ճիկ, շունչ եւ շշունջ :

(Տե՛ս եւ գործիմ) : Եւ

ԽԱՆԶԻՆ, **ԽԱՆԶԵՄ**, — Միթէ
սարապարտուց խանիլիցէ ցիւս (ԹՔ.) :

ՂՕՂԱՆԶԻՆ, **ՂՕՂԱՆԶԵՄ**, — Ե-
ղէ եւ իբրեւ զձնձղայս որք ղօղան-
ջն (Ա. Կարճ. ԺԳ. 1) : Եւ

ԽԵՆՋԻՆ, ԽԵՆՋԵՄ, (ձայն ար-
ձակել ձիոյ) :

Յորմէ 'ի հակառակէն

ԽՆՋԵՄ, ԹՐՔ. Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է :

Բազդ. ճիշ եւ ճիկ, գուսան եւ
քուս, շանթիկ եւ շնթիկ, շնչիկ եւ
շշնջիկ, շուշիկ եւ շշուշիկ :

ԽՂՈՒՆՋՆ, իբր թելադրեալ 'ի ձայ-
նէս՝ Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է, եւ Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է, զի
Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է, նշ. սողուկ :

Իսկ իբր 'ի հակառակէն Պարսկե-
րէն ձայնիս՝ Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է, (գանգակ)
որ ցուցաւ 'ի վերայ, ունինք՝

ՋԱՆՈՒՆ (՝), իբր՝ լսիկ, լսել-
եայն, գաղանի :

• •

ՏԱՐԳԱԼ, գրեալ եւ արգալ, զբր-
գալ, (այս) Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է, ԹՆ. Դ. ԽՈՒՆՋՆ,
եւ նոր ԹՆ. ԽՈՒՆՋՆ :

— Տարգալ ունի սակի եւ պա-
տառաբաղ (Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է) :

• •

ՍԵՐԿԵԱՆ, — 'ի սերկեան աւուր
(յեակն), իբր՝ շեքեքեք :

• •

ԹԱՆԹՐՈՒՆԵՆԻ, ՏՃ. Բ-Ր-Չ-Է-Ր-Չ-Է-Է,
Բ-Ր-Չ-Է-Ր-Չ-Է-Է, Բ-Ր-Չ-Է-Ր-Չ-Է-Է :

• •

(*) Թէպէտ գործածուած կայ, «եթէ արջ ի
գառազբացն զերծանիցի, գտանց դրուես փո-
կեմք, և ընդ անխուլ սեղիս ի ներքս աճա-
պարեմք (Ոսկ. Մատթ.) : — Զանխուլ և գունձոց
կեանս խնդրեացէ (Ոսկ. Եփես.) : — Վիճակն յան-
գէտս և յանխուլս ելանէ (Անդ) : Սակայն այս
երեւոյթն ալ այսպէս կը մեկնուի. սկզբնադիր
Ջն որ նախդիր չէ, կրնայ զեղուած ըլլալ, բա-
ռին ճշտման չզգո՞ւորացընելու համար Յերևո,
որով Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է մերձեցում մը երևան ելած
ըլլայ : Իսկ գալով Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է և Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է
ստուգարանու մեանը, (համարմ և համատու կամ
համտու) ընդօրինակու միւսն մըն է 'ի Ն. Հիկ.
Բառարանէն. անգամ = այն գամ, անտառ :
(իբր Համարար կամ Համատու) : (Տե՛ս անդ 'ի
բառն՝ Խ-Չ-Է-Ր-Չ-Է-Է), նաև շատ խախուտէ և ցուրտ :

— Տղտեմին թփածու եւ ձի-
նակերպ թանթրուենին, եւ երբ-
ցուկն՝ իս 'ի հմայս մանկակն հայ-
կազն գրուանի, 'ի խիլ տերեւոցն
երկայնաւուրս հետազօտեալ (Բա-
բ-Պ-Պ-Պ-Պ-Պ-Պ, Կ. 37—38—39) :

Բառ մը հեղինակէն ձուլուած :
Յայանի է որ Բ-Ր-Չ-Է-Ր-Չ-Է-Է ծագիկը
երբ կը թագիի, մորենիի դուստի
մանր գնտածու հատիկներ կուտայ,
և այդ հատիկները կարմիր հեղուկ
մը կը պարունակեն, որ ընդհանրա-
պէս Պոլսայ շէքեքեքեք կը գործա-
ծեն՝ շաքարեղէնները կարմիր ներ-
կելու համար. ուստի այդ ներկին
անունը ՏՃ. կ'ըսուի շէքեքեք ԿԵՅ-ՊԵ :
Արդ ըստ մեզ կը թուի թէ այս բա-
ռը Լատինական փոխառութիւն մըն
է բարեխիշտակ բազմադիրն հե-
ղինակին ձեռամբ նուիրագործեալ
'ի Լատ. բառէս tinctura, (Բէնէնթ-
ուս), որ նշ. նէքեք. ուստի թանթ-
րուենի, կը նշանակէ ծառը, որ այն
ներկը կուտայ, Բ-Ր-Չ-Է-Ր-Չ-Է-Է :

• •

ՔԱՆԱՍԱՐԻԿ(*), — Հրամայէ 'ի
չանց եւ 'ի խողից զգուշանալ, եւ
'ի միւտայ եւս քանասարիկ ազգէն
գայլոց (Ոսկ. Մ. Խ. Է.) : ԹՆ. ԽՈՒՆՋՆ
(չարագոյն) :

« Յոյն բնագիրն, կ'ըսէ Հ. Տէր-
վիշեան, (Տե՛ս Մ-Պ-Է 1882 Յուլիոս
24), այս բառին զիմայ՝ յոսեգոյն,
չարագոյն ածականը կը զնէ, բայց
մեր կարծեաց համեմատ բուն հնա-
գլուխ կը նշանակէ՝ քանասարիկ,
(ուր, գլուխ), և յետոյ կարելի է
երկրորդական նշանակութիւն մըն
այ առած ըլլայ : Քայք ստուգի-
չնագլուխ են » :

(*) Մարմի համեմատով այլ և այլ բառից
ԹՆ. և երբ. բայց ստոյգն է անյայտ : Մակդիր
արարացի դայլոյ, որպէս անյայտ բերանարոց,
երացուն և յոսեգոյն չար 'ի յոյժ
(Ն. Հիկ. ԲՈ.) :

Այս ստուգարանութիւնը մեզի կ'երևուայ թէ կամայական է. եթէ «գայլը ստուգիւ չնազուխ են», ուրիմն ինչ հարկ կար շնորհիւ աւձակուն մը բարկել վրան, եւ որ աւելին է, եթէ քանասարկ՝ ըսել ըլլայ՝ չնազուխ, ուրիմն canis չուն ըսել է՝ գիտէին նախնիք, եւ Հատին բառը Պարսիկ բառի մը հետ իբր պատուաստելով՝ իշխեցին ստեղծել բանաստեղծութիւնը:

Մենք ալ մեր կարծիքը մէջ բերինք, դատաստանը՝ աւելի հետազոտից ատենին յանձնելով:

Արդ բանաստեղծութիւնը բարդ բառ մըն է, առաջին մասը բան, Հատին է, (canis. նշանակէ՝ շուն). իսկ երկրորդ մասը սոր, կամ սորիկ, կնճատ է եւ մթին, ուստի ջանանք պարզել ամենայն վերապահութեամբ:

Քէպէտ գիտենք թէ՛ սոր (Պարսիկ բառ մը՝ սոր) կը նշանակէ զըլուխ, բայց ՚ի մեզ՝ մասնաւոր ամամբ եւ եւեթ, այսինքն՝ ոչ իսկապէս զուխ մարդոյ կամ կենդանեաց, այլ իբր ծայր, վերին ծայր, ծայր բարձրութեան, եւ իբր գիտաբանական սորոյ՝ Յն. κεφαλα. Չոր օրինակ՝ «Եղեն նոցա սահմանք ՚ի հարաւոյ մինչեւ յեզր ծովուն Աղւոյ, ՚ի սորոյն որ իջանէ ՚ի հարաւակողմն... եւ սահմանք նոցա ընդ հիւսիսի ՚ի սորոյ ծովուն եւ յեզրէ Յորդանանու» եւ այլն Յն. ժԵ. 2. 5), «Եղիցին ելք սահմանայն ՚ի սոր ծովուն Աղւոյ» (Աւր ժԸ. 19): «Ընդ լիբիսս եւ ընդ սոր» հասանիցէ անցանել» (Ոսկ. Մտի.): «Ընդ լիբանց սորս անցանել (Նոյն):

Մեր բառը բանաստեղծութիւնը, թէպէտ ուկեղարեան մատենագրութեան մէջ՝ միայն մէկ տեղ մը տեսնուած է մինչեւ հիմայ, եւ այն է որ ցուցաւ ՚ի վերոյ, սակայն այս սծով ձեւացած ունինք նաեւ՝

ԿԱՆԱՐԳԱՍԱՐ, որ այս ալ միայն

մէկ տեղ մը գործածուած է:

— Բազումք ՚ի կտորսորսորոցն բերէին զգիրան, այրէին առաջի ամենեցուն (Գործ. ժԹ. 19). Յն. Ικανοί δὲ τῶν τὰ περίεργα πράξαντων

Այս տեղ կը իշխեցնենք Պարսիկըն բառ մը՝ տէլուր, որ նշ. Խեւ, լուրիւր, խեւր, եւ թարգմանի՝ տէլուրոյ, արդ մեզ կը թուի թէ մեր երկու բառն ալ՝ բանաստեղծութեան բառերն են, այս Պարսիկ բառն իւրազգրուած են:

Հատինն ալ մաս մը ունի մէջը, caniformis, (չնակերտ, չնարտոյ, կամեցեալ տակ, լիբը, ժպիրճերեւօք, կատաղի անագորոյն):

ԿԵՌԱՍԵՆԻ, Յն. κερατος; ԿԵՌԱՍ, Յն. κερασία, κερασία, իսկ κεράσιον նշ.:

Բազդ, ուրիշ պտղոց անուններուն հետ:

ՀՍԿԵՄ, գրեալ եւ ՍԿԵՄ, ՀՍԿՈՒՆ, որիւնն: ՀՍԿՈՒՄԵՆ, ՍԿՈՒՄԵՆ, բառ Յունական, σκευωρέω, նոյն նշանակութեամբ:

Մի՛ չվտխեր ընդ՝ հսկայ, սկայ:

ԿԱՐՊԱՍ, Պրս. արեւել, նշ. մեծ դուսն, դուսն ապարանից քաղաքի, արքունիք:

ՄԵՂՐԱՊՈՊ, — Չտինն եւ ըզմեղրապոյ, եւ զպրանն (Թա. ժԱ. 5): Ըստ մեզ բարդեալ՝ Ժուր եւ պոյ, իսկ Յուն. μελοπέπων. որ թէպէտ բարդ է, բայց ոչ թէ մէլ (մեղր) բառով, այլ μελον, որ նշ. խնձոր

բորակ իբրև զինծոր եւ *πέπων* սերս : Աւար *μαλακίμων*, նշ. ազգ ինչ բորակ սերս, ազգ ինչ սերս : Եւկերեւայ թէ ձայնից մերձաւորութենէն (*μαλον* եւ *μλει*) մէկը միւսին տեղ առնուած է 'ի մեզ (*) :
 Բազդ. քարտարան :

ԴԻՄԵՆԻ, Ծն. *κολοκύνθη* :

Թիշատակուած է (Թռ. Դ. 6—7—9—10). — Հրաման եւ Աստուած զգմենոյն, եւ ել 'ի վերայ զլինյն Յովնանու՝ ինեկ նմա հովանի : — Ուրախ եղեւ Յունան 'ի վերայ զգմենոյն : — Եհար (որդն) զգգմենին, եւ ցամաքեցաւ : — Արգարեւ յոյժ արամեալ իցեա 'ի վերայ զգմենոյն : — Դու խնայեցեր 'ի զգմենին յոր ոչ եղեր ինչ աշխատ, որ զիշերի ել եւ 'ի միւս զիշերի կորեալ :

ԴՊՈՒՄ, այս բոյսը սիրապէս ճանչցուած չէ թէ ինչ տեսակ բոյս է, հասարակօրէն կը կարծուի թէ այս երկրին յատուկ թանձր եւ խոշոր տերեւներ ունեցող բոյս մըն է : Թէպէտ Յունարէն բար հիմակուան գործածութեան համեմատ կը նշանակէ ՏՃ. քարտ. քարտ. քարտ. մենք ալ աս նոր նշանակութեամբ կը վարութենք, զգում քարտ. եւ զգմենի, քարտ. քարտ. :

Արդ քանի որ մեր երկրին յատուկ բոյս մը չէր զգմենին եւ զըզումը, հարկ էր որ օտարէն փոխառութիւն մը ընէինք. ուստի Պարսկերէնէն կը թուի թէ առնուած

(*) Յունարէն *μαλον* նշ. խնձոր, սակայն զանազան երկրներու անուանց հետ զարգ, ասորեր պտուղներ կը նշ., ուստի *μαλακόν* *μαλον* (մարսական խնձոր) նշ. խնձոր, *μαλον* *κυσώνιον*, (κυσώνιον, բազոր 'ի կրեակէ) նշանակէ սերկեւիլ, *μαλον* *περικόν* (խնձոր պարսկային), նշանակէ՝ դեղձ, եւ *μαλον* *ἀρμενακόν* նշանակէ ծիրան :

է՛ ինչ-ի՛նչ, որ բոյս մըն է, որ 'ի մեզ կ'ըսուի՝ ազոր, եւ բոս ն. Հիւ. Բասարանին, « թուփ եւ պտուղ նորա որկուզածեւ, կարմրահաստ, թթու եւ զովացուցիչ : ՏՃ. քարտ. կամ քարտ. :

Բազդ. քարտ. քարտ., բառից աստ. մեծութիւն նեա :

ՃԻԻԱՂ, Ծն. *Ἰνδαύρα*, երեւոյթ, աստաջօք տեսիլ, պատիր երեւոյթ, ուրուական, խօսական տեսիլ :

— Վասն այսորիկ Ճիւազք բնակեցեան 'ի զղզիսն (Երեմ. Մ. 39) :

ԹՐՔ. ճէ՛լէ՛լի. կայ նաեւ իբր աշխ. ճէ-եղէլ = ճ է լ է լ է լ է :

ՉՄԵՐՈՒԿ, մի՛ շփոթեր ընդ ձրմանն : Արար. «ե՛րէ, «ե՛րէ, նշ. պտուղ, արդիւնք, եւ քանզի մերձաւոր է ԹՐՔ. քարտ. (ձմերուկ), Յունական ձայնիս *καρπός*, որ նշ. պտուղ, այսու տեսութեամբ առեալ է 'ի մեզ Արարական ձայնի իբրև ձմերուկ :

ՊԷՉԱՍՊԻԿ, — Թագաւորն պրծեալ մաղապուր՝ պէշասպիկ մի սուրհանդակ առջիկ՝ երանէր փախտաւական (Բող.) :

Բաս բարդեալ՝ Պրս. յէլէ՛ (ձագ) եւ էաղ = աղ, (ձի) եւ նշ. երիվարիկ, կամ հեծեալն 'ի նմա :

ՓԱՂԱՆԳ, Ծն. *φάλαγξ*, գունդ հետեակ զօրաց, մանուսնից առ Մակեդոնացիս, գունդ զօրաց, լէզէն զօրաց :

— Զփաղանդս հերձաւորացն, զլսիրս սատանայի առհասարակ կործանեալք (Ու. Փէլէլ) :

ՓԱՂԱՂԵՄ, (ուտել, ծախել, սպանել), Ծն. καταράω, նոյն նշանակութեամբ:

Ծն. φάγω, ուտել, եւ մերս թուի իբր կրկնութեամբ Յունականիս փայլ, եւ իբր թարգմ. καταράω, (սարել էսպար, սպարել):

ԲԱՆԱՔԱՂ, բարդալ՝ բանքալ, = քաղել, ժողովել:

— Ո՛վ բանքալ Մարկիոն, որ դժն լռէ եւ զմեան ստունդանէ (Եւէլի): այսպէս եւ ՚ի Ծն. παραλέγω (ճամարտակի), յաճախ վարի իբր ժողովել, հաւաքել, քաղել:

Կամակար, Պրս. Կեմէթ, (որ աւնէ ըստ կամս):

ՔԱՂԲԱՆ, Ծն. χαλβάνη:

— Ա՛ռ դու քեզ խունիս անուշտն, ստաշին եւ եզունդն, եւ զքաղրանն զանոյշ, եւ զկնդրուկ զերեւելի (Եւ Լ. 34):

ՆԻԶԱԿ, Պրս. Զէշէ, հին Պրս. Զէշէ, նոյն նշանակութեամբ:

Յորմէ ձեւացեալ

ՆԵՏ, ըստ օրին. դուարակ եւ սուար, սակառ եւ սակառ, սակա եւ սակառ:

Ս եւ Տ, լծորդք ըստ Արար. եւ Ծն.

ՆԵՏՈՂ, կամ նոյն ընդ՝ Զէշէ նոյն նշանակութեամբ:

ՏՆԱԶ (աշխ.), իբր ծաղր, կատակ, Պրս. Ընէ, նոյն նշանակութեամբ:

ԱԹՈՒԹԱՅ, բառ Ասորի, որ նշ. էր:

ԲԱԲԷ, (միջրկ.), գարմացման, ուրախութեան եւ ջառոյ:

Ծն. βάβαι. παπαϊ, նոյն նշանակութեամբ, քարի ընդ սեռականի որպէս եւ ՚ի մեզ, βαβὲ τοῦ λόγου, բարէ բանիցն:

ՆԱՆԻՐ, Լատ. inanis:

ՆԱՆՐՈՒԹԻՒՆ, Լատ. inanitas:

ՆԱՆՐԱՆՈՄ,

Ի ՆԱՆԻՐ (մկ.), Լատ. inaniter:

— Ոչ նստաց ես յաթոսս նստաց (Սող. ԻԵ. 24): Ծն. նստութեան: — Մարդ նստութեան նստաց (Սող. ՃԽԳ.): -- Նստացն ՚ի խորհուրդս իւրեանց (Հատ. Ա. 21): — Ի նստիք վաստակին չինողք նորա:

Տե՛ս եւ՝ ունայն:

ԲՈՒՐԲԻՒՆ, Ծն. βούρος:

— Արհաւիրք եւ բոճիւնք գիշերականք (Եւ. Գ. 13):

ԱՆԳԱՄ, Պրս. Հէշէմ, էշէմ, նշ. ժամանակ Յորմէ

ՀԱՄԱՆԳԱՄԱՅՆ, եւ

ՀԱՆԳԱՆԱԿ, Պրս. Հէշէմ-է, էշէմ-է, էշէմ-էն, նշ. ժողով, հաւաքումն, խորհրդակցութիւն, Ծն. συβούλιον:

Եւ գրեցի է զի Պարսիկ բար նոյն է ընդ συβούλιον բառին, սակայն որովհետեւ այս ձայն մերձաւոր է ձայնի սύβουλον բառին, որ նշանակէ հանդանակ, (եւ բոլորովին տարբեր բառ է առաջինէն, քանզի առաջնոյն արմատ է συμ-βουλομαι, իսկ երկրորդին συμ-βδλω), այս վերջնոյն նշանակութիւնն առած է մեր բար:

ՀԱՆԳԱՆԱԿ, ՀԱՆԳԱՆԱԿԻՄ, ՀԱՆԳԱՆԱԿԻՄ, ՀԱՆԳԱՆԱԿՈՂ, իսկ

ՀԱՆԳԱՄԱՆԳ, համագամ—անք, (կերպ, տարալ, եղանակ), Պրսիկ

հենկեմ, է մերս սնդամ, (ժամանակ), յորմէ ձեւացեալ է բոսս :

Բաղղ. եղանակ, նուագ, երփն երփն :

ԱՀԱ՛, (մկ.), — Ահա սոսցի, Թուրքերէն եւս սսի, ահա կէլքէ՛ :

ԱՀԱՒԱՆԻԿ, կազմուած է՝ ահա — սնիկ : Բառն վերջին մասը ահէկ, Պարսիկ է, ահէ+, որ կը նշանակէ՝ ահա — ահէկ :

Ի մեզ՝ մերձաւորն ու մերձաւորագոյնը ցուցնելու համար՝ = եւ որ կը փոխանակուին՝ Պրս. ահէ+ (անիկ) ին նին տեղը, որով կըլլայ

ԱՀԱՒԱՍԻԿ, եւ

ԱՀԱՒԱԳԻԿ, որոց համառօտութիւնն է՝

ԱՒԱՍԻԿ, եւ

ԱՒԱԳԻԿ : Հարկ չկայ բսել թէ ո՞ր յաւելուած մըն է իրրեւ կցորդութեան կայ, ՚ի մեզ սովորական :

Ահա՝ մակրային հետաւոր կամ մերձաւոր ցուցնելու նշանակութիւն ստանալը Պարսիկերէնին հետեւողութեամբ է, զի Պրս. էնէ+, նշ. ահաւասիկ, եւ ահէ+, նշ. ահաւանիկ, իսկ երկրորդ գէմքի համար՝ միայն Հայերէնի յատուկ է :

ՀԱՒԱԳԱԿ, — Չհաղաղակն զինւոյ եւ պորուակ իւղոյ (Յապր. Ժ. 5) : Տճ. Վերհէրէ, մարտ :

ՌՌԻՄԲ, ՌՄԲԱՔԱՐ, որ նոյն է ընդ ԲՈՒԱՔԱՐ, — Համարի զամբար խոտ (Յապր.) : Պրս. կէլքէ, յորմէ Տճ. կէլքէ, կէլքէ :

(ա ու մ բ — բ ու լ ո ն)
4 2 3 5 1 5 2 3 1 4

ՃԱՐՄԱՆԿ, զրեալ եւ

ՃԱՐԱՄԱՆԿ, Պրսկ. շէրէն, ու մեղ, հաստատուն, տոկուն, պինդ, ամուր, այս առումը բաղղորմ, վառան բառից նետ :

Ի մեզ առեալ է իրր՝ կօճակ, որ նկատի պինդ կամ պնդիչ մարմին :

— Յիսուն ճարմանդ արասցես միոյ փեղկի, եւ խառնեացես զօղան ընդ ճարմանդն (Նլ. ԻԶ. 5) :

Յորմէ ՚ի հակառակէն

ՄԱՐՄԱՆԿ, — Խորոզն շտաջագոյն իմանալոյ զձմերունս կարելորս, եւ ՚ի վաղ ՚ի մարմանդ տեղիս փութալոյ (Նշէկ) :

Բաղղ. եղջիւր եւ եղաւիւր, թըրծել եւ թըրջել, կուշա եւ կոշա, քծուար եւ քսծուարտա, ծնօտ եւ ծղօտ, ծաղիկ եւ ծղիք, մետաղ եւ մատաղ, զոյլ եւ թոյլ :

ՇԱՌԱԻՆ, (աղղ) :

— Պարսիկը եւ շառաւանդն նրկարեն եւ պաճուճեն (Ուկ, Փէլէղ. է.) : Են. χύτρος, (ուղա) :

Կայ Յունարէն բառ մը մեր բառին մօտ, σάραπος, σαράπους, որ կը նշանակէ՝ սփռակ եւ լայն սփռակ, եւ իրր Տճ. սփռակ սփռակ (մակրիք ուղաու) :

ԱՆԳԱՍՍԱԿ (*), Յն. προπέλαιον, προδύρον, (արտաքին գաւիթ, նախադուսն սան) :

— Ե՞րբ ժամանեցես գէթ զաւաջին սնդաւատակս պոտու իրանացն կոխել (Ուկ. Մարտ.) : — Այժմ զեռ սաւաջի զրացն կաս՝ մօտ յանդաւատակն (Ատր) :

Թուր բառ Լատին intestine, (ներքին), (Ինթէսթինուս), Յունական իմաստովը առնուած :

(*) Ն. Հլկ. Բս. սոսնսձէ զրուզ սիւսիթ իրր ՚ի չափանոյց միոյն :

ՄԱՀԻԿ, Պրս. Ժահէ, Բեհէ, (ի-
րօք կամ նմանութեամբ) :

— (Առ. օրն) յորժամ յարեւելից
սկաննիցի մաշել, յարեւմուտս կոյս
ցուցանէ զմանիկ եղջիւրան (Վեցօր) :
— Զպտակահայս եւ զմանիկս, եւ
զգարդ հրեաց նոցա (Ես. Գ. 20) :

* * *

ԻՐՈՒԱՏԵՄ, Պրսկ. Իր-բու-թէն,
նոյն նշանակութեամբ :

Իսկ Իր-բու-թ, որ անունն է վեր-
նոյն, իբրեւ միջարկութիւն կը գոր-
ծածուի, եւ կը նշանակէ իբր՝ ող-
ջամբ, խաղաղութեամբ, որպէս եւ
իբրեւ միջարկութիւն զործածուած
կայ ՚ի մեզ եւս :

ԻՐՈՒԱՍ, թէպէտ ատրքեր առ-
մամբ, եւ իբր Պրս. ֆէրէ՛ն :

* * *

ՎԻՇԱՊ(*), Են. ծրձիւս, Պրսկ.
է՛թեր :

Վէտուպ լեան նրածորան ՚ի նէա-
պոյիս Խաւարցոց :

Յատուկ անունն անուած բա-
ռերու նետ բաղդ, բաւիղ, դան-
դաղ, նեան, մարգարէ, ժմիրտ,
արտօսք :

— Վեուբ լեան ՚ի գլխոյ պա-
տտեալ, եւ այնչափ հուր շնչեաց,
մինչեւ չուրջ զգեզոն եւ զքաղաքն
այրեաց (Ես. Գր. Բ.) :

Վեուբի բաժակին խորութիւնն
է 115 մէթր (Խոր 417 քա) :

Յանայի բարձրութիւնը 3300 մէթր
է, եւ Յանայի բաժակին շրջարտ-
լորը չորս հազար մէթր է :

— Այլ ինչ ոչ են վիշապք, բայց
կամ օձք մեծամեծք ցամաքայինք,
կամ ձկունք անարիք ծովականք :
— Զօձ յաղթանգամ կամ զգազան
ինչ ծովածին կոչեն զիրք վիշապ

(Եղեկ) : — Եւ նրամայեցաւ ՚ի
Տեաննէ վիշապ ձկանն, եւ եթուք
զնա ՚ի ցամաք (Ես. Բ. 11) : Են.
x7705 : — Ընկէց զգաւազանն . . . եւ
եղեւ վիշապ (Եւ. է. 9, 10, 12) :

Վիշապ, Են. ծրձիւս, առասպել-
եայ կենդանի մը, որ կը նշ. նաեւ
տեսակ մը ձուկ, որպէս եւ ՚ի մեզ
վիշապ ձուկն, (տես ՚ի վերոյ) :

Գարձեալ՝ Յունարէն λεία, եւ
նշանակէ անդունդ, վիրապ, նշա-
նակէ նաեւ վիշապ, (առասպելեայ
հրէշ որ կլանէ զմարդիկ, մանա-
ւանդ զմանկունս), նշանակէ նաեւ
ձուկն ինչ պատասիչ, շանազուիս,
Գաղղ. requin, որպէս եւ ՚ի մեզ
գոյ՝ վիշապ ձուկն :

Են. αβίμος, իբր Եղնէական, այս-
ինքն, մեծ իբրեւ զլեանն Եման,
վիթխարի, անարի, անհեղեղ, նշ.
նաեւ ազգ ինչ ձկանն. Եւ

ՎԻՐՊ(*), դարձեալ վերք ցու-
ցուած յառուկ անունն ծագումն
առած :

Յանդրանկանէ անտի Փարա-
ւանի, որ նստէր յաթոռնորս, մին-
չեւ յանդրանիկ գերւոյն որ կայր ՚ի
վիրապի (Եւ. ԺԲ. 20) : Են. λείκος :
Վիրապ բառէն կը թուի համա-
բոտեալ

ՎԻՐՆ, — Վիրն մեծ է. ասէ, ընդ
մեզ եւ ընդ ձեզ, զի մի՛ կարծիցէ
թէ վասն զի, եւայլն (Ուլ. Մեկն.
Ես. 2) :

Աւել. ն, բաղղ. փպիրն, ագան,
նիրն, խանարն, խորն :

Եւ եւս համաբոտեալ

ՎԻՆ, Են. γάριμα, Փաղղ. abîme :
Արդարեւ հրաշունչ վիշապ մըն է

(*) Վիշապ, որպէս մէ իժ ապ. օձ չրոյ
(Ե. Էյկ. Բն.) :

(*) Գիտելու ենք որ Յունարէն Արամանգե-
ղոսի մէջ փոխանակ վիրապի λείκος (զուբ)
կը գրուի. իսկ մենզոյ ի 15 մէջ՝ զուրք փո-
խանակ բանտի զործածուած է, յասեն Յով-
սէփոյ. «Արկին զիս ՚ի տուն գրոյս այտորիկս
(Արամանգեղոս եւ իր բազմադարեան գագա-
նիրը՝ Գլ. է. էջ. 56.)

Վեսուպ (*) երբ կը բորբոքի, եւ 'ի հանդարտութեան վիրապ մը անհնարին խորութեամբ, այսինքն, 115 մէթր :

Հիմայ տեսնենք թէ վիրապ ինչ կը նշանակէ տիրապէս :

Սուրբ Գրոց մէջ այս բառը միայն մէկ տեղ մը կայ յիշուած Յունական λᾶκος բառին դէմ, այն է Եւր. ԺԲ. 24. «Յանդրանկանէ Փարաւսի որ կայր յաթոս թաղաւորութեանն մինչեւ յանդրանիկ գերւոյն որ կայր 'ի վիրապի :

Ասկէ զսա՛ Սուրբ Գրոց ուրիշ ամէն տեղ Յունական այս բառին դէմ 'ի մեզ գրուած է գուր. (տես ԾՆԻԳ. ԼԷ. 20, 22, 24, 28, 29. եւ ՈՒ. 15, Սաւ. ԶԷ. 5, 7, Երեմ. ԼԸ. 6, 7, 10, 11, 12, 13. եւ Դաւ. Զ. 12, 16, 19, եւ այլն, եւ այլն) . սակայն ոչ Յունաց λᾶκοςը եւ ոչ մեր գուրը չեն նշանակիր բանա, այլ փորածոյ տեղ մը, փոս մը, հոր, իբր Պրս. 428, եւ Թրք. 41-42 : — 'ի գուրս ծակոտիէնս ժողովէր : Հետեւեալ խօսքերէն կը հասկընանք թէ ինչ է անիկայ :

— Մտին 'ի տուն ասն միոյ, եւ նորա էր գուր մի 'ի ասն, եւ մտին անդր, եւ կին (տունն) կափոյց ըզխուփն 'ի վերայ գրին . . . եւ ոչ ել բանն 'ի վեր : Եւ եկին ծառայքն Աբիսողոմայ առ կինն 'ի տուն անդր, եւ ասեն . ո՛ւր են (արքն) . եւ ասէ ցնոսա կինն . անցին յայնկոյս :

(*) Անուանի է Քրիստոսի 79 Յուսկանին վեսուպին բորբոքումը, որ շատ տեղեր անսպաս դարձուցեր, այրեր տոչորեր է, բովանդակ բազարներ, Հերբուլանուս, Պոմպէի ծածկեր է իր մոխերներուն ներքեւ : Կը պատմուի որ անոր ճրարառն մոխիրները պինդ ճեղատ որ երկիրներ, մինչեւ Եգիպտոս գտցեր են՝ հողմոց բաւուածամբ : Երեցն Պիլեոս հրաբուխը զննելու համար հոն ելած պատճառն անոր բոցերուն զո՞ գնաց, ինչպէս անկէ յոտաց Եմպետոկ կորեալ յետեալ :

Յրոյդ : Եւ նորա ինդրեցին ցնոսա եւ ոչ գտին . . . եւ յեա գնացոյն նոցա կին (արքն) 'ի գրոյն, եւ չորան պատմեցին, եւ այլն (Բ. Թ. 4. ԺԷ. 18—19—20—21) : Կային նաեւ, ինչպէս հիմայ ալ Եւրոպական մայրաքաղաքներու մէջ չինուած կան, գեանափոր տեղուսնք՝ հասարակաց պարտէզներու մէջ, ուր առիւծներ, վագրեր եւ արջեր կը պահուին, հետաքրքիրներուն ցուցնելու կամ ստիկ զուարճութեան համար, եւ այս գազաններն այսպէս գուրերու մէջ կը բնակեցնեն՝ թէ՛ անսոց փեսասակարաւթենէն ապահով մնալու, եւ թէ՛ անսոց փախուսան անկարելի ընելու համար, այսպիսի էր այն քոթն առիւծոց, ուր զԴանիէլ ընկեցին (Տես Դաւ. Զ. 16) :

Վերջապէս կային այնպիսի գուրեր ալ, որ բանտերու մէջ փորուած էին՝ ծանր յանցանաց եւ սքրագործութեանց համար սահմանուած, ուստի կ'ըսուի՝ տուն բանտի կամ տուն կապանաց, ու թէ որ իր մէջը գուր կայ կ'ըսուի՝ տուն գրոյ, եւ այս տեսութեամբ ալ ուրիշ բան է բանա, եւ ψυλαχί, ուրիշ բան է գուր, λᾶκος :

Երևմտային 'ի գուր իջնալու պատմութենէն ալ յայտնի է,

«Զայրացան իշխանքն 'ի վերայ Երեմիայի, զան հարին, եւ ետուն զնա 'ի տուն բանտի, յապարանս Յովնաթանու պարագափի, քանզի զնորա ապարանս արարին բանա : Եկն Երեմիա 'ի տուն գրոյն . . . եւ նստաւ անդ Երեմիա զաւուրս բազումս . . . եւ նստաւ Երեմիա 'ի որբո՛հի բանտին . . . եւ առին զԵրեմիա եւ ընկեցին զնա 'ի գուրն Մեղքեայ որդոյ թագաւորին, որ էր 'ի սրահի բանտին, եւ իջուցին զԵրեմիա պարանոք 'ի գուրն . եւ 'ի գրի անդ ջուր ոչ էր, այլ լոկ արիւմ, եւ կայր Երեմիա 'ի աղմին : Եւ լուսա

Արիմիէք... Թէ արկին զերեմիա 'ի գուրն, խօսեցաւ ընդ թագաւորին... եւ հրամայեաց թագաւորն եւ ասէ... Հանէ՛ք զմարգարէն 'ի գրոյ անտի եւ մի՛ մեռցի. եւ ձղեցին զերեմիա պարանօք, եւ հանին գնա 'ի գրոյ անտի, եւ նստաւ Երեմիա 'ի սրահի բանտին... մինչեւ 'ի ժամանակն յորում առաւն Երուսաղէմ (Երէմ. Խ.) :

Ուստի բանտը գուրի հետ շփոթել պէտք չէ, եւ ոչ գուրը վերապի հետ, թէպէտ Սուրբ Գրոց մէջ միանգամ եւեթ յիշուած ըլլայ, այս վերջինը ինչպէս ցուցաւ 'ի վերոյ :

Գիտենք որ գրախտ եւ պարտէզ մի եւ նոյն բան է, սակայն Հայր ուրիշ բան կիմանայ երբոր գրախտ ըսէ, ուրիշ բան կիմանայ երբոր պարտէզ ըսէ, գիտնալով հանդերձ թէ երկուքը մէկ է : Այսօր ընդ իս իցես 'ի գրախտին, — ոչ 'ի պարտիցին : — Ել աչակերտօքն հանդերձ յայնկոյս ձորոյն կեղբովն ուր էր պարտէզ . — ոչ գրախտ : — Էր 'ի տեղւոջն յորում խաչեցաւ, պարտէզ . եւ 'ի պարտիցի անդ գերեզման նոր . — ոչ գրախտ . — ոչ 'ի գրախտի անդ :

Վերապին նշանակութիւնը ըստ մեզ աւելի ծանր կը կշռէ, թէպէտ եւ 'ի բնէ նոյնն եղած ըլլայ : Վերապն առ մեզ, եւ 'ի մասնաւորի վերապն Արտաշատու այնպէս ըմբռնուած է ինչպէս առ Աթենացիս βάρβαρος, (որ ձայնիւն ալ մեր վերապին մօտենայ), ուր Աթենացիք մահապարաները կը ձգէին :

Կը խոստովանինք որ բոլոր այս բացատրութիւններէն ետքը դարձեալ վիշապ եւ վերապ բառերուն խորհրդական քողը չենք կրցած վեր առնուլ, եւ ցուցնուի իսկապէս :

Եզնիկ անգամ երբ վիշապի համար խօսք կ'ընէ, վճռական բան մը չըսեր, եւ որոշ սահման մը չտար

անոր, այլ ինչ ոչ են վիշապը կ'ըսէ, բայց կամ օձք մեծամեծք ցամաքայինք, կամ ձկունք անարիք ծովականք, այլ երկրայանօք իմն երբոր կ'ըսէ :

— Զօձ յաղթանդամ կամ զգազան ինչ ծովածին կոչին գիրք վիշապ, որպէս զմարդ յաղթանդամ հակայ անուանն, նոյնպէս եւ զօձ ցամաքային անձոտնի, եւ զգազանն ծովական լեռնածեւ, զկիտացն աւսեմ եւ զգրելիինաց, վիշապս անուանն (Եւրէի 103) :

Ուստի պիտի ըսենք որ վիշապ եւ վերապ բանաստեղծական բառեր են, եւ զանազան գոյներով կրնան երեւոյլ, ինչպէս նաեւ Երապիցւոյն վեպիւնը :

(Տե՛ս աւելւոյն) :

ԵՐԱՆԳ, Պրո. արէնի, նոյն նշանակութեամբ :

(Ե ր ա ն գ — ա ր է ն կ)
3 2 1 4 5

ՆԵՐԿ (*), Թըք բէնի, նոյն նշանակութեամբ :

(Ն ե ր կ — ր է ն կ)
3 2 1 4

Երանց կամ ներկ կը նկատին իբր արտաքինք. վասն զի ներկանել, ինչպէս նաեւ օձանել, բուլ, ծեփել, շպարել, մարմնոյ մը արտաքին կողման վրայ կը կատարին, այսպէս փոխանակ ըսելու կեղծաւոր, ըսուած է, նման էք գերեզմանաց բուլոց, որ արտաքոյ երեւին գեղեցիկք, եւ 'ի ներքոյ լի են ոսկերօք եւ ամենայն պղծութեամբ : նոյնպէս եւ զուք արտաքոյ երեւիք արդարք :

Յն. χρῶα, նշ, գոյն, գոյն զիմաց,

(*) ԵՆԵՔԵԼ Բային արմատը Ն-ԵՔ=Նէ-Քէ. ուստի և Նի նախորդով նիւսուած : (Հնդեբ. նախ. Եան. 39) :

մակերեւոյթ, Պրս. արեւելի նշ. նաև. նենգութիւն, խարդախութիւն:

Յորմէ (նեղի) 'ի հակառակէն նեթ, (քիչ անգամ զործածուած): — ներքս անուանէ որ ինչ կայ 'ի ներքս: Յորմէ

նեթիւն, որպէս խաւար-ին, արտաք-ին, վեր-ին:

Ի նեթԲՍ, նեթԲՈՅ, բազդ. այլքը եւ աղիք, մկան եւ մկանունք:

Ուրիշ է նեԿՐ, Պրս. նիկեթ:

նեԿՐԵՄ, Պրս. նիկեթ-նիթ, նշ. դիտել, տեսնել, հայել:

Ուրիշ է նաև նեՀԱՐ, Պրս. նիլար, նոյն նշանակութեամբ:

ԲԲԻԵՄ, Պրս. արեւելի, (հասանել, կարել):

Հաս մեղ մասնուոր ամամբ, այսինքն միայն հայի նկատմամբ:

— Ամբակում մարտարէ... եւ փեաց թան, եւ բրդեաց հաց 'ի կուր... ասնել մշակաց իւրոց (Դան. ԺԳ. 32):

— Տղայք հոց խնդրեցին, եւ ոչ ոք էր որ բրդէր նոցա (Ողբ. Գ. 4):

— Բրդես՝ քաղցիւոց զհոց քո (Եսայ. 5):

— Բրդեսցես (զսաղարջն) զայն պատաս պատաս, եւ արկցես 'ի վերայ նոցա իւղ (Դեպ. Բ. 6):

Յորմէ 'ի հակառակէն

ԲԱՐԴԵՄ, իբրև զբայ արեւելի, իբրև զբայ արեւելի եւ իջնել:

Բազդ. զանձեմ եւ քանցեմ:

ԲԱՐԻ, իբրև զբայ արեւելի:

Ի բարդից մինչեւ ցկանգնաւորն (Դեպ. ԺԵ. 5): այսինքն ինչ հընչումն է իբրև զբայ արեւելի, է ինչ ինչումն (հասկերբ):

Յորմէ՛ (բրդել)

ԲՈՒԲԻ, իբր՝ կորուսած (արբի վրայ խօսելով):

— Դի՛ր զբարդոց բնոց անթովք ձեռաց քոց (Եբե՛. ԼԸ. 12): — Ջրով եւ բրդով կարմրով եւ գոպայիւ Եբե՛, Թ. 19):

Բազդ. կարել զխաչինս, կտուրք խաչանց:

Բուրք նկատի իբր կակուղ ինչ եւ փափուկ:

Յորմէ 'ի հակառակէն

ԲԵՐԻ, ամբ, ամբուլիան:

Բազդ. կուշտ եւ կոշտ, քծուար եւ քծուարտա, կարկուտ եւ կրքկուտ, օղ եւ յօղ: Եւ

ԲԵՐՏ, կարծր, կշտ: — (Կուշ. ԸՆՁ.): ԲՐՏԱԲՈՅՆ, — (Ուկ. Մարթ.):

ԲՐՏՈՒԹԻԻՆ, կշտութիւն: Եւ

ԲՐՈՒՏ, իբր՝ քորոցոցիւ լայն կշտ: — Բրտի լմեայ զկակուղ կաւն զնէ 'ի վերայ զբան (Աւուկ.):

— Բրուտ որ շրջիցէ սախք իւրովք զգուրն (Սիբեթ. ԼԸ. 32):

Բազդ. թրծել եւ թրջել:

Այսպէս ՅՆ. ԵՄՐԱՅՈՒ, նշ. անօթ խեցեղէն, անօթ բրտի, խեցի, յորմէ ԵՄՐԱՅՈՒ, նշ. պնդանալ որպէս խեցի թրծեալ:

ԲՐՏԱՆԱՄ, պնդանալ: — (Եբե՛. Ուկ. Կուշ. ԸՆՁ.):

Բուկ կրաւորականն

ԲՐԴԵՄ, որպէս եւ՝ հասանիմ, մոտ է աշխարհաբարին եւ Տաճկերէնին, կրակ կորէլ, արք կորէլ, Ընդ կորէլ, արքա կորէլ, Արեւելի կորէլ, Բուշ + Եւրէլ, արք + Եւրէլ, արք + Եւրէլ:

— Ի սրտմտութիւն բրդեցաւ (Ա. Մկ. Բ. 24, եւ Բ. Մկ. ԺԳ. 27):

— Ի նախանձ բարկութեան բրդեցաւ: (Տե՛ս եւ հորանիմ):

ԲԼՇԱԿ, Պրս. արեւելի (*), նշանակէ թիակ ներկայի:

(*) Է շամբուր ինչ երկամի, որոյ զուխն ստիարակ է, եւ այնու խառնեն զկրակ 'ի

— Սա արար գամենայն հաճ սե-
զանայն, զխորթսնն եւ զբազանսն,
(այլ զբազանսն) եւ գառնայն եւ ըզ-
սահանան (Եւ. 1. 3):

ՎԱՐԵՄ, Պրս. քառասնէրէն, նոյն
նշանակութեամբ, ՏՃ. քերթի:

— Մէզք վարեալք 'ի մրրիէ (Բ.
Պետր. Բ. 18):

Յորմէ աշխարհարար

ՎՈՆՏԵԼ, Իսկ

ՎԱՐԵԼ, ՋԵՐԻՆԻՔ, կամ սակ' վարել:

— Որպէս սք երկրագործ յարբե-
ցու թենէ կամ 'ի խելացեղութենէ
ցորեան 'ի լիճս եւ յուխս փոխանակ
գաշակց վարիցէ (Փէլ): — Վարե-
ցին արաս, եւ անկեցին այգիս (Մաթ.
Ճ. 37): Յն. σπειραν: — Ոյք փա-
րէին արասսուօք, ցնծութեամբ
հնձեցին (Մաթ): Յն. ο σπειροντες:
— Թշնամին որ վարեաց զայն՝ սա-
տանայ է (Մաթ. ԺԳ. 39): Յն.
ο δὲ ἐ/θρός ο σπειρας αὐτῶ ἐστιν ο θεῶς
θελος ըստ մտաց թրք. ۱۵۹۲ քերթի:
Աւստի

ՎԱՐ, նշ. վարելն զերկիր, աշխ.
էւրոպայն:

— Այս երկրորդ ամ է ստոյս . . .

Յոնքի, եւ զմասունս հոյսից որ 'ի Յոնքին
կուսեալ են՝ նովին կորեալ մարբեն, եւ սր-
բեն, եւ մերթ խորով կարեն զնմանէ 'ի վերայ
Յոնքին. Կէր եւս Կուս Կե՛րէ 181 Կէր:
(Բն. Պրս. Պէտր. Պոլիս):

— Բոսա անայտ, որպէս Յն. ۷۱۲۱. Սերեւս
սասարթաճութեամբ խիթ, որպէս սուշու,
եւ այլ ինչ նման նմին, եւ կամ փոխուն այլոց
բասից ըստ այլ եւ այլ ընծերցուածոց . . .
Ստեփ. 168. մեկնէ forceps, որ է արցան
կամ տնկիրք, ۷۱۲, ۷۲۰-8. Սերեւս մարմ
է իմանալ եւ որպէս 170 velum, (13, ընդ 27.
Բիգ.) եւ զբազան 'իրբու բազանի, որպիսի
է ծածկոյթ կամ խուսի, եւ յոյժմամ համե-
մասի Յուսեղան բասիս ۷۱۲۱۱. որ եւ
ՆՈՒԱՐՏԱՆ, ծածկոց. եւ 181- 4-4-4:
(Եւ. 274. Բն.):

եւ այլ եւս հինգ ամ, յորս ոչ լի-
նիցին վար եւ ոչ հուսնք (Մաթ.
ԽԵ. 6): Յն. ἀπορρίαι: — Ոչ վարս
հարաք, եւ ոչ հերկս հերկեցաք
(Ուկ. Մաթ.): — Ստղագոյթեամբ
եւ հանդարտութեամբ վարեցաք
զկեանս մեր Ա. Տէ՛. Բ. 3):

Իրր թրք. էօթուր քերթի, եւ այս
մաքով կայ

ԿԵՆՏԱՎԱՐԵԼ, ԿԱՌԱՎԱՐԵԼ,
ԿԱՌԱՎԱՐ, ՆԱՌԱՎԱՐԵԼ, ՆԱՌԱՎԱՐ,
ՔԱՂԱՔԱՎԱՐԵԼ:

Աւրիչ է՝ Ժարթաւար:

(Տե՛ս գրասոյ):

— Եսես գնտս հողմակոծեալս
'ի վարելն (զնաւն) (Մաթ. 2. 48):

Յորմէ

ՎԱՐԲ, ԹՐԲ. Էւրբը, Էւրբնոյթ:

— Չարացար բարկութեամբ փա-
րնցաւ ընդ իս: Է իրր ՏՃ. Էւրբնոյթ:
Եւ.

ԲԱՐԲ, որպէս եւ ԹՐԲ. Էւրբնոյթ
եւ Կարբնոյթ (վարք եւ բարք), յոր-
մէ եւ Կարբնոյթ:

— Ապականին զբարս քաղցունս
բանք շարք (Ա. Կարբ. ԺԳ. 33):

— Բարք անարժամութեամբ լինիցին
(Եբր. ԺԳ. 5):

ՉԱՐԱՐԱՐՈՒԹԻՒՆ. — (Հաւմ. Ա.
29): Յն. κακοηθεις:

Յորմէ (վարեմ)

ՎԱՐԱՏԵՄ, Ի Բոյ Էւրբը, Կարբը,
Կարբնոյթը, Կարբնոյթն:

ՎԱՐԱՏՈՒՄԷՆ, — Թողից սպրեալս
'ի վարատման ձերում 'ի մէջ աշ-
խարհաց (Եւ. 2. 8): Յն. διακορ-
πησις: Եւ.

ՎՏԱՐԵՄ, ՎՏԱՐԱՆԳԵՄ, ՎՏԱՐԱՆ-
ԳԻ, ՎՏԱՐԱՆԳՈՒԹԻՒՆ, եւ

ՎՏԱՐԱՆՋԵՄ.

Եւ 'ի հակառակէն

ՎԱՐԱՆԵՄ, — Վարանիցին զքիզ
(Աբր. 7): Իրր՝ ըմբանիցին 'ի վարմս:
Յորմէ եւ

ՊԱՐԱՆ, ՊԱՐԱՆՄ:

Յորմէ 'ի հակառակէն

ՊԱՐԱՆՈՅ, բազդ. փուշ եւ չփեմ, եւ ափ, զատակ եւ տատակ, քարք եւ գարչապար, փետուր եւ փետեմ, ձեռ եւ ցոեմ:

Թրք. պշուշ (պարանոց) եւ պշուսֆ (խեղդի), Բասս մեր պատասխանէ նաեւ Յունականին յօջոճ, որ նշ. թէ՛ զկիրճ ծոփու, եւ թէ՛ ըզպարանոց, նոյնպէս եւ Թրք. պշուշ. եւ Յն. βίσαα, (որ նշ. հովիտ լերանցամէջք, կիրճ), յորմէ՛ ՚ի մեզ՝ զկղ (պարանոց):

— Լուծն Քրիստոսի քաղցր է, չհարկանէ զվրդ, Յորմէ՛

ՎԱՐՄ, իրր՝ գործի բմբանելոյ, Բազդ, վանեմ եւ վանդեմ, յորմէ՛ վանդակ, եւ

ՎԱՐԱԿԵՄ, — Վարակեացին տոռամք անանկութեան (Յ. ք. Լ. 2. 8), եւ

ՎԱՐԱՆԻՄ, բազդ. տանիմ եւ տատանիմ, թեւեմ եւ զեղեւեմ:

Յորմէ՛ ՚ի հակառակէն՝

ՎԱՌԵՄ, որճորճանել, բորբորել իրօք կամ նմանութեամբ, երեւանել, +ւլ-ւլել:

Իսկ ՚ի Լորբել:

ՕՏԱՐԱՆԱՄ, ՕՏԱՐՈՒԹԻՒՆ, ՕՏԱՐ, Յորմէ՛

ՏԱՐ, (՚ի բարդութեան)

ՏԱՐԱՇԵԱՐԸ, ՏԱՐԱԿԻՐ, եւ այլն, Յն. ἄτερος ἕτερος, նշանակէ՛ ալ, այլ ոք, միւս:

ՂԵՆՁԱԿ, բառ Լատին linteum, Յն. λέντιον, Յորմէ՛

ԼԱՆՁՔ, բազդ. պարան եւ պարանոց, զատակ եւ տատակ, փուշ եւ չփեմ, կուշտ եւ կոշտ, քծուար եւ քածուարտա, քարք եւ գարչապար, (՚ի Պրս. ձայնէն՝ +երպէշ):

ԵՓԵՄ, Յն. ἔψα, նոյն նշանակութեամբ:

— Մի՛ եփեցես զքան ՚ի կաթն մօր իւրոյ, Երբ. զուլ, — Զուլ (՚ի մօր կաթին չհրամայէ եփել (Եշ. 21):

ԵՓՈՅ, ԵՓՈՅ, Յն. ἔψημα:

— Եփեաց խոհակերն զազգրն (Ա. Թ. ք. 24), Յն. ἔψη εν (եփեաց) Ալ Յունական օրին. ἔψασεν (եւարծ), որպէս եւ Երբայականն:

ԱՍՊԱՐ, Պրս. քէքէր, էքէր, քէքեր, նոյն նշանակութեամբ, Յն. ἀπίς, նշ. վահան բոլորչի, թող զի ՚ի վաղ ժամանակս ասպարք բոլորչիք էին առհասարակ, Յորմէ՛

ՇՊԱՐ, ծածկոյթ ՚ի վերայ բնական զիմաց:

Շպար իրրեւ անուն չկայ մատենագրութեանց մէջ, նեաեւարար եւ ՚ի բառագիրս նշանակուած չէ իրրեւ բառ, ինչպէս նաեւ՝ ճամարտակ եւ ժմերտ, թէպէտ եւ այս յեախնք՝ գործածուած է միայն տեղ մը, (Ուլ. Եփեւ.), — Այլ չար է, ասնն, ազգն, ժմերտ, լիրբ եւ անամօթ:

ՇՊԱՐԵՄ, ծեփել զգէմս զեզովք, ամել զերեսօք օտար ինչ:

— Ի ծարիր եւ ՚ի սնդոյր չպարէիր (Եշ. 40). — Կին որ ՚ի սնդոյր եւ ՚ի ծարիր չպարիցի (Ուլ. Մարտ.), Յորմէ՛

ԺՊԻՐԸ, իրր՝ պէտք երէս, աներէս, անպարկուտ: (՚ի կիր արկեալ ստէպ ընդ բասխ՝ երես):

ԺՊՐՆՈՒԹԻՒՆ, — Յարիցէ թագաւոր ժպիր՝ երեսօք (Դաւ. Ը. 23):

(*) Եղեթի մեր սովորական օրինակէն կուտ չընեն, այլ միշտ Երբայականն. — Դնէ զճիւն իրրեւ գար, եւ զէպէս իրրեւ փոշի ցանեաց: (Ի մեզ տարբերութիւն նաեւ նոր կատարարունին մէջ, Զմեզ, որպէս եւ ՚ի Յն.) — Ամենայն որ ՚ի Մակեդոնի վաճառի. (Ի մեզ ՚ի սպանդանոցի):

-- Որ ժպիրհն է երեսօք իւրովք, աստիլի լիցի: — Ազգ ժպիրհն երեսօք: Ժպիրհն երեսօք ըսելու անդ ըսուած է՝ եղջերիկ, (իրք եղջիւրի պէս ամուր գէմք ունեցող): — Որ զիք եղջերիկք եւ խտտահրտք են աս որս առաքինն գքեզ (Երեմ. Բ. 2): Են. σκληροπρόσωπος: Եւ

ԺՊԻՏ, դարձեալ գէմքի վրայ երեւցած բան:

ԺՊՏԻՄ, մի՛ շփոթեր ընդ շմբէ՛մ, (տես զբառը): Եւ

ԵՊՏԻՄ, օտար կերպարանք մրտնել՝ (սնծանօթ մնալու համար):

ԵՊՆԻՄ, Եւ

ՀՏՊՏ, ՀՏՊՏԻՄ, ՀՊՏԻՄ, ՀՊՏԱՆՔ:

Եւ

ԱՌԱՍՊԵԼ, վանկի յետեւառջութեամբ. (ա ա ա պ ե լ, ասպար):

4 5 1 2 3

Եւ մասնիկ է որ կրլույց երբեմն նսեւ եղ, իղ, իւղ, — երկեղ, երկիր, երկրէլ, անարդ-իլ, երեւ-իլ, պատառակ-ալ:

Են. πρόβλημα, նշ. վահան, ծածկոյթ եւ անասպել (պէլե՛ճէ): Պրս. Բէրթէ, ծածկոյթ, վարագոր եւ Բէրթէ, անասպել պէլե՛ճէ:

— Արկ մեզ զանասպելն քո եւ լուիցուք (Դաք. ԺԴ. 12): Են. πρόβλημα(*): — Որպէս ասէ հին առասպելն (Ա. Թ. Գ. ԻԴ. 14): Են. παραβολή: Եւ

ՊԱՐԻՍՊ, (սեւ.) պարսպ-ի: Կազմութիւնը բաղդ. անդունդ, թակարգ, վրդով: Եւ

ՊԱՏՊԱՐԵՄ, Են. ὑπεραπίλω, իբր ծածկել ընդ ասպարաւ, վերակացու լինել, պաշտպանել (ԾՆ. ԺԷ. 2): ՊԱՏՊԱՐԱՆ, Են. ὑπεραπιστόρ:

Տես եւ սփածանիլի, սփածանիմ:

ԱՊՊԱՐԵՄ, Պրս. Բէրթէրթէն, (ՏՃ. Բէրթէրթէրթէն), Բէրթէրթէրթէն, Բէր-

Բէրթէն, (որոց արմատք են՝ Բէրթէր, նշ. ասպար). նշանակեն՝ ասպարեղ, պատուիրել:

ՍՊԱՌՆԱՄ, բաղդ. պատել եւ պատմել եւ պատուիրել:

ՍՊԱՌՆԱԼԻԲ, բաղդ. ազդեմ, սաստեմ եւ սաստ:

Իսկ (Գործ. Թ. 1). «Իսկ Սաւղոս տակաւին լցեալ սպանալեօք եւ սպանմամբ աշակերտացն Տեառն: Են. Են. «Շնչեալ տպանալիս եւ սպանումն յաշակերտան Տեառն»: Եւ թուի մերձաւորութիւն ձայնիցս ἐμπνέων (շնչեալ), եւ ἐμπλέων (լցեալ), պատճառ շփոթութեան: Եւ

ՍՊԱՌԵՄ, Պրս. Բէրթէրթէն-թէն՝ նշ. կատարիլ, ամբողջանալ, աւարտիլ: ՍՊԱՌՈՒԱՅ, Պրս. Բէրթէրթէ, Բէրթէրթէ, (վախճան, կատարած), մերձաւորք են ձայնիցս՝ Բէրթէր, Բէրթէր (ասպար, վահան): Բաղդ. զրահ եւ զրաւ:

ՍՊԱՌ, ԻՍՊԱՌ կամ Ի ՍՊԱՌ:

ՍՊԱՌ ՍՊՈՒՌ, կազմ. բաղդ. կեկա-կուր, խուժա-դուժ, հայնոյել, բարձրա-բերձ, աղիւսամաղիս, (կրկնումն ՚ի նմին արմատոյ):

ՍՊԱՐԱՊԵՏ, որ եւ ասպարտիկա. (քանիլ Են. ἀπί: նշ. նսեւ գինուորութիւն, բանակ):

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹԻՒՆ, Են. πανοπλία:

— Զսպառաղիսութիւնն հանէ յոր յուսացեալ էր: Եւ

ՊԱՇԱՐԵՄ, իբր՝ ասպարեւ, բոլորիլ, պատել շուրջանակի, շուրջ պատել: (պ ա շ ա ր)

3 4 2 1 5

Եւ

ՊԱՐ, (ղ):

ՊԱՐԵՄ, ՊԱՐ, (յեախն), περί:

ՓԱՐԻՄ, ՓԱՐԵԼԻ:

Ուրիշ է

ՊԱՇԱՐ, որ կը թուի թէ նոյն է ընդ ձայնիս՝

ՎԱՃԱՌ, յորմէ

ՎԱՃԱՌԱԿԱՆ, Պրս. պապարթէն,

(*) Πρόβλημα եւ παραβολή ի եւ նոյն արմատք ունին, παραβάλλω:

պահպանելու : Պրս. շաշուր ասի եւ պահպանելու :

— Երթա՛յք ՚ի վաճառականան , եւ գնեսցիք ձեզ (Մատթ. ԻԳ. 9) : — Վաճառականք նորա փառաւորք Քրիստոնայուցոց , եւ առաջնորդ նորա էլիանէս էրէրէ (Եւանջ. ԻԳ. 8) : այս խօսքին վերջին մասը չունի Յունարէնը . իսկ մերը համաձայն է Եբրայականին , եւ

ՊԱՃԱՐԱՆԻՔ , ՊԱՃԱՐԵՄ , — Ետես Յակոբ եթէ գոյ վաճառ յերկրին եւ գիպտացոց , ասէ . . . ցորղիս իւր . . . ահա լսեմ եթէ գոյ ցորեան յեգիպտոս , իջէք անդր եւ գնեցէք մեզ ստակաւ մի կերակուր . . . սարայք . . . զվաճառ ցորենոյդ ձերոյ . . . եւ տալ նոցա պաշար ՚ի ճանապարհ . . . զվաճառս ցորենոյդ . . . տանիցիք . . . յերկրի աստ անիցիք վաճառ . . . եւ ես նոցա պաշար ՚ի ճանապարհ (Ծննդ. ԽԲ. ԽԳ. ԽԴ.) Յն. ἐπιμαρτυροῦν . . . Ուրիշ է

ՊԱՃԱՐ , առաջնու , Պրս. շաշուր , նշանակէ՛ չորքոտանի , շաշ (չորք) րէ (տան) : Կազմ. բաղդ. պաշարեմ , վիթխարի , անեւանդեմ :

ՋԱԽԵՄ , գրի եւ ջաղխեմ :

Պրս. ջււ , նշ. պատառուած , յորմէ՛ ջււից՛ , գործի պատառելոյ , ճեղքելոյ : — Ջրանաւորին ջախեցիք զգլուխ :

ՋԱԽՋԱԽ , Պրս. ջւււււ , նշ. պատառաւուն , բրդղղեալ , խորակեալ , քճքճեալ :

— Յուսացեալ իցես ՚ի ցուպն եւ զեզնեայ ՚ի ջախջախ (Եւանջ. ԻԳ. 23) :

ՋԱԽՋԱԽԱՆԻՔ , — Ջաջ իւր (ձգեաց) ՚ի սպառապուս ջախջախանս (Դատ. Ե. 23) :

ՋԱԽՋԱԽԵՄ , ՋԱԽՋԱԽԵՄ , եւ զըզել , ծուտել , պարար պարար շաշուր :

Յորմէ (ջաղջախեմ) ՚ի հակառակէն

ՔՃՔՃԵՄ , — Ջիւր զգետաիին

քճքճեալ պատառաւուն ՚ի գուրս բերէր (Ագգ. ԻԳ. 1) :

ՈՂՋ , իբր՛ ամբողջ , բախանդակ , որպէս եւ Թրք. սաշ :

— Հայ մի ողջ : — Ժամ մի ողջ :

— Ջողջ շարաթն այնու շատանայր :

— Ողջ տուն մի Սաղմուս : — Ողջ ողջ կանել , Յորմէ

ՈՂՋՈՅՆ , (նոյն մաքոյ) :

— Ջօրն ողջոյն : — Ջգիշեյն ողջոյն : — Ողջոյն զերիս ամս :

Թրք. սաշ , նշանակէ նաեւ կէտքանի , որպէս եւ ՚ի մեզ՝

ՈՂՋԱՆԴԱՄ , թարգմ. Յն. ἄλογος :

ՈՂՋԱՄԲ , Թրք. սաշաշաշա :

ՈՂՋ ԱՆԵՆ , սաշ ջաշաշ , եւ իբրեւ ողջոյն կամ մաղթանք՝ տաի , Ողջ եր , ողջ է : Այս վերջին մաքոյ

ՈՂՋՈՅՆ , — Ողջոյն առք միմեանց : — Ի ճանապարհին ումեք ողջոյն մի՛ տայցէք : — Ողջոյն իցէ մանկանն իմոյ Աբեողոմայ (Բ. Թ՛՛՛ ԺԷ. 32) :

ՈՂՋՈՅՆ ՏԱՄ , իբր թարգմ. Թրք. աշաշ ջաշաշ , յորմէ՛ աշաշաշ :

Թրք. սաշ , նշ. նաեւ ոչ հիւանդ առողջ , նոյն եւ ՚ի մեզ՝

— Ոչ է պիտոյ բժիշկ ողջոց , այլ հիւանդաց : — Ջգես զձեանքս , եւ նա ձգեաց , եւ եղիւ ողջ իբրեւ ըզմիւսն : Յորմէ եւ

ԱՌՈՂՋ , (տես եւ զեզնեմ) :

Նաեւ այս արմատէն կը թուի ԱՋ , Ըստ թեկադրութեան Թրք. զի սաշ նշ. եւ ողջ , եւ աջ , եւ միապէս ասի՛ սաշ սաշաշ , եւ սաշաշաշ (ողջ մարդ եւ աջ ձեռն) :

— Եթէ գու յահեակ , ես յաջ , եւ եթէ գու յաջ , ես յահեակ (Ծն. ԺԳ. 9) : Յորմէ

ԱՋՈՂ , գրեալ եւ

ՅԱՋՈՂ , որպէս եւ

ԱՋՈՂԱԿ , եւ ՅԱՋՈՂԱԿ :

ԱՋՈՂԵՄ , ՅԱՋՈՂԵՄ , ԱՋՈՂԻՄ եւ ՅԱՋՈՂԻՄ :

Պրս. բաշ , նշ. ուղիղ , աջ , յա-

ջող, որպէս եւ 'ի մեզ աջող եւ ուղիղ, աջողիլ եւ ուղղիլ, մերձաւոր են նշանակութեամբ :

— Առէք թէ ոչ է աջող ճանապարհ Տեառն . . . միթէ ի՞մ ճանապարհ չիցէ աջող, ո՞չ սպաքէն ձեր ճանապարհք չեն աջող (Նիւ. ԺԸ, 25) : Յն. ո՞՞ս կաթե՛սնէի ի՞ ձո՞՞ս : κυρίου . . . μη ή δόξ μου οὐ κατεσθίνοι : οὐχί ή δόξ δούλων οὐ κατεσθίνοι : — Ասեն, ոչ է ուղիղ ճանապարհ Տեառն, միթէ ի՞մ ճանապարհ չիցէ ուղիղ, ո՞չ սպաքէն ձեր ճանապարհք չեն ուղիղ (Առք 20) : Յն. . . . ո՞՞ս կատթո՞ւ ի՞ ձո՞՞ս κυρίου μη ή δόξ μου οὐ κατoթοί : οὐχί ή δόξ δούλων οὐ κατoթοί :

— Տաւրութիւն յաջողաւոր ունիլ . (յարմարութիւն կամ զիրութիւն ունենալ 'ի բնէ) : — Յաթառն Դաւթի նաացի, եւ զարքայութիւն նորա յաջողեացէ : Առք Լուսնայի Լուսնայի Լուսնայի : — Յաջողեացաւ արքայութիւնն Դաւթի 'ի ձեռն Սողոմոնի : — «Ասացէք, հասկ, հասկ, (Երբ. շէտէլէ) եւ ոչ յաջողեացն խոսել այնպէս» : այնքն՝ ստացին՝ «շէտէլէ», սչ մարթացեալ ողջ ածել զ՛ն : նաեւ

ՅԱՋՈՐԻ, ՅԱՋՈՐԻՈՒԹԻՒՆ, ՅԱՋՈՐԻՆԵՄ, — Ջորոյ իշխանութիւնն յաջորդեաց նորին որդի (Եւ.) : — Ջաթոս եպիսկոպոսապետութեանն յաջորդեաց Յովսէփ (Առք.) :

Դարձեալ այս արմատէն է ԱՌԱՋ, — Առաջ նորա հուր ծախիչ, եւ վերջ նորա բոց բորբոքեալ (Եւ. ԺԸ. Բ. 3) :

Կազմուած է՝ առ աջ : Կազմութիւնը բազմ. առ ողջ : Յորմէ

ԱՌԱՋԻ, առ-աջ-ի . Յն. ἐνώπιον, որ բարդեալ է (ն) օ՛վ : (ախն, աչք) . ուստի՝ «Ակն յանդիման նեղչաց ի մեջ», նոյն է բուն՝ «Առաջի նեղչաց իմոց» :

ՅԱՌԱՋ, այս բառը կը նշանակէ՝ յեւոյ, իբր 'ի հակառակէն :

— Ես նոցա դատաւոր մինչեւ 'ի Սամուէլ մարգարէ, եւ սնտի յառաջ ինդրեցին թագաւոր (Գործ. ԺԳ. 21) : — Ամբաստանէ զանճազանդութիւնէ նոցա յեղիպոսէ եւ յառաջ (Նիւ. Եւ. ԺԸ. ԺԸ) : — Համարուեալ զամենայն բարիսն Աստուծոյ յեղիպոսէ եւ յառաջ (Նիւ. Օրհն. ՂԹ.) : — Յութ օրէն եւ յառաջ ապա նուիրել զճուռնոց արջաւոց եւ ոչխարաց (Նիւ. Ղեւ. ԺԸ) : — Դի՛ք 'ի սիրտս ձեր յօրէ յայսմանէ եւ յառաջ (Առք. Բ. 16) : Իսկ

ՁԱԽ, այս բառը կը թուի նոյն ընդ թուրանականիս՝ —

Տե՛ս եւ աճեալ : Աստի

ՁԱԽՈՂ, ՁԱԽՈՂԵՄ, ՁԱԽՈՂԱԿ, որպէս յԱՋՈՂ, աջող, աջողեմ, աջողակ : Եւ

ՁԱԽՈՐԻ, ՁԱԽՈՐԻՈՒԹԻՒՆ, որպէս՝ յաջ-որդ, յաջ-որդութիւն :

ԼԻՅԹ, Պրս. լիւս, նոյն նշանակութեամբ, Թրք. Լուսնայի, լուսնայի, Արար. Լուսնայի : — Իբրեւ զամեկաւոյ խաղ համարին, եւ իբրեւ զանիւս եւ իբրեւ զլիցս եւ զզուռնոց (Ու. Մարտի) : — Կէսը 'ի ձէնջ 'ի լիցս ընթանան, եւ կէսը 'ի տապալուելուն (Վեցոր.) :

ԱԿՆ ՎԱՆԻ, ՎԱՆԻ, ՎԱՆԵԱՅ, ՎԱՆԱԿՆ, Պրս. պան, նոյն նշանակութեամբ, կամ չիշ 'ի նմին նիւթոյ, (Թրք. Ղեւ. ԺԸ. 25), Յն. χρυσάλλος :

— Կանդնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զզրունս քո յականց զանեայց (Եւ. Ի. 12) :

ԿԱԹՍԱՅ, (տես եւ Խուլէն) : ԿԱՏՍԱՅ, Յն. ή γάστρα, նշ. աման

գողաւոր, քորը քը աման :

— Յապոնցանէ զանդունդա իր-
րիւ զկատայայ (Թ-ք.) : — Սա է կաթ-
այա եւ մեք միս (Ե-է-է. ԺԱ. 2) : —
Նստէաք առ կաթայայ մտոյն, եւ
ուտէաք հաց յադ (Ե-է. ԺԶ. 3) : —
Կատայայ յիսանգան տեսանեմ ես
(Ե-է-է. Ա. 16) :

ՃԱԿԱՍՏ, Պրս. շէյեթ, ճէլէթ,
նշ. գագաթն մարդոյ, եւ լիբին :

Յորմէ եւ

ԳԱԳԱԹՆ, Յունական գաւառա-
բարբառ՝ շէյեթ, նոյն նշանակու-
թեամբ : Իսկ

ՃԱԿԱՍՏԱՄԱՐՏ, ՃԱԿԱՍ ՏԱՄ, Ի ՃԱ-
ԿԱՍ ԵԼԱՆԵՄ, Ծն. μέτρον, նշ. ճա-
կատ, եւս եւ ճակատ պատերազմի,
եւ Արաբ. ճէլէթ, նշ. պատերազմ :

Իսկ

ՃԱԿԱՍԱԳԻԲ, է թարգմանութիւն
ՏՃ. անշէ ե-ղը, Պրս. քէր շէ-
լէթ, (գիր ճակատ, գիր գլխոյ) :
Այս բացատրութիւն զուտ արեւ-
ելիկան է : Ծն. η επιχρυσία :

ՄՈՎՊԵՏ, Պրս. մուղէթ, քէլէթ,
նշ. պաշտօնեայ Ատրուշանի :

ՊԱՏԱՐԵՄ, մի՛ շփոթեր ընդ՝
պատանեմ :

ՊԱՏԱՐՈՒՆ,

ԼԻԱՊԱՏԱՐ, Պրս. յէթթ, նշ. ամ-
բողջ, լի, կատարեալ, եւ ասի՛ շէթ
յէթթ՝ (լի գիշեր), այսինքն՝ չորեք-
տասաներորդ գիշեր լուսնի, լուսին
լրացեալ :

ԲԻԺ, Պրս. յէճ, բէժ, նոյն նշա-
նակութեամբ :

— Չաղան եւ բիժն ՚ի բաց պար-
զել (Ե-է-է) : Եորմէ եւ

ԲԻԺ, ԲԻՅՄ, յորմէ
ԽԻՔԻՅԵՄ, ԽԻՔԻՅ, ԱՄՔԻՅ, ԲԻՅՎԱՆ,
իրր՝ ոչ ամբիժ, ոչ անարատ :

Իսկ (Բ. Պէթթ. Բ. 13). « Բժկանք,
արատաւորք » : (Տգ. բժկանք արա-
տաւորք), Ծն. σπιλοι και μύροι,
(բիժք եւ արատք) : Եւս եւ
ՓԻԾ, պիղժ, անմաքուր :

— Գիտասցէ զինքն զի փիժ է եւ
անմաքուր (Փէլ) : — Կարէ վատ-
թար եւ փիժ գոյ վարուգ (Նոյն) :

Պրս. քէլէթ կոչի աստ կամ հիւան-
դութիւն ինչ մորթոյ, մանաւանդ
՚ի դէմս, է որ սպիտակ, եւ է որ
մոխրագոյն :

ՓԻՅՎԱՒ, — Հեշտ ցանկութեամբք
զքաղաքս լցին, որոց սկզբունքն են
փժանք (Փէլ) :

ՓԻՍԻԹԻՒՆ, — Իրր զհասարակ
փժութիւն ՚ի բաց հալածելով (Ա-ք) :

ՓԻՍԻՆ, — Փժուն եւ անճամիր
առասպելք (Ա-ք) :

Բաղդ. բազ եւ փազ, բակ եւ փակ :

ԱՔԼՈՐ, (գաւառական բառ), եւ
թուի համառատութիւն Յունական
ձայնիս ἀλέκτωρ, (քաղաղ) :

(ά λ ε κ τ ω ρ)
1 3 2 4 5

ՃԱՐԱԿ, Պրս. ճէրթ, նոյն նշա-
նակութեամբ, ՏՃ. Ն-ճ-թ, էլէյէ-
ճէթ, (ոչխարաց նկատմամբ) :

— Մացէ եւ ելցէ, եւ ճարակ
գացէ (Թ-է. Ժ. 9) : Ծն. νομή, Գաղղ.
paturage :

ՍԵՊՈՒՆ, Պրս. շպոթ, նշ. որդի
արքայի, ՏՃ. շպոթ :

Պարսիկ ձայնք շպոթ-թ է նաեւ
յատուկ անուն մարդոյ, եւ ՚ի մեզ
ձայնոթ

ՇԱՊՈՒՆ, յորըրջմամբ :

Իսկ
ՍԱՓՈՐ, նոյնպէս բառ Պարսիկ,
«էպոս», նոյն նշանակութեամբ:
Դիտէ՛ վերջաւորութեանց փոխա-
նակութիւնը: Բազմ. ստամբուս եւ
ստաման, յունար. եւ ժամուար:
ՊԻՄԱԿ, — Եւ. Ի. Կ. 28):
Պրս. պէշ՝ նշ. մեղու:

ՄԱՀՏԵՍԻ, որ կ'ըսուի նաև
ՄՂՍԻ, այս բառը ըստ մեզ կը
նշանակէ՝ Երուսաղէմ՝ ախտի գա-
ցող. իսկ Արարերէն հռոմէական, կը
նշ. Երուսաղէմացի:

ԽՈՒԹ (*), ԽԻԹ, (սեռ.) խիթի,
ժայռ ցցուեալ 'ի ծովու՝ հաւասար
մակերևութի ջրոցն, բազում ու-
րեք ցածաղոյն եւս քան զմակե-
րեւոյթն, ոչ նշմարելի 'ի բացուստ,
որով եւ վտանգաւոր նաւաց:

— (Ի կենցաղին ծովու) բազում
խուժք պատահնն ճանապարհ, եւ
բազում անգամ բախնն նաւք եւ
ընկղմին (Ուլ. Եբբ.): Եւ

ԽԻԹՔ ՈՐՈՎԱՅՆԻ, — Յաւք մաղ-
ձայուղի, եւ խիթք որովայնի (Սէ-
բոթ. Լ. Գ. 23): (Ներքին ցաւք որո-
վայնի), ՏՃ. պարսկերէն. իսկ քիթ՝
պարսկերէն:

Այսպէս՝ «նշ» (քիթ): Տես զբառոց
Յորոց 'ի հակառակէն

ՔԻԹ, (սեռ.), քիթ-ի, (ուշադրու-
թիւն ըրէ խուժք բառին սեռականին
հետ մերձաւորութեանը), մասն (զի-
մաց) ցցուեալ 'ի դուրս:

— Արկից կարիթ 'ի քիթս քո, եւ
զանդանաւանդ 'ի կզակս քո (Դ.
Թոթ. ԺԹ. 28): Եթէ կապիցես ա-
նուր 'ի քիթս նորա, եւ զանդա-

(*) Մեր անբոյժ բառին, տասնեայ զնա-
ւանագրատէ, այս է արմատը իբր խնոց բա-
խում չուենցող՝ ապահով տեղ կամ ծոց:

նաւանդ 'ի կզակս նորա (Յոթ. Խ.
21):

ԹՐՔ. բառս պարսկէն, նշ. քիթ,
նշ. նաև հրուանդան, այսինքն՝ այն
ցամաքը որ ծովու մակերևութէն
բարձր է, եւ երևելի 'ի բացուստ,
եւ քիթի կամ լեզուի պէս զէպ 'ի
ծովը կարկառուած է. զոր օրինակ՝
Պոլ. պարսկէն, Պարս. պարսկէն, Ման-
թա կամ Մոթա պարսկէն, Սարոյ
պարսկէն, Գալաթի պարսկէն:

Ինչ որ ըսուած է «խիթն համար,
նոյնն է նաև «նշ» քիթն համար:

— Ոչ աչաց պիտանութիւն էր 'ի
սեռանել եւ ոչ սունչք տա 'ի ձգելոց
չօզ (ԻՃ. ԺԵ. 15):

Յորմէ 'ի հակառակէն
ՈՒՆՁ, ծովու խորք, եւ լայնա-
բարձր ծառի արմատ, որ հողին մէջ
ծածկուած է, եւ չերևար: Իսկ
ՈՒՆՁՍ ԱՌՆԵՄ, (ժաղր առնել,
արձամարկել), հեռեւորութիւն Յու-
նականին, զի «սպար», նշ. քիթ,
ունչ, յորմէ «սպար», ծաղր առ-
նել, այսպանել:

ՏԱՊԱԼԵՄ, ԹՐՔ. տեղէնէնէն:

— Բախեաց զյիցն ընդ ծամելիս
նորա, եւ վարսեաց ընդ գեախնն,
եւ նա տապալեցաւ 'ի մէջ սոխց
նորա, եւ եհան զօգի (Դոթ. Գ. 21):
Նոյն է եւ

ԹԱԽԱԼԵՄ, ԹՐՔ. տեղէնէնէն, տեղ-
բէնէն:

ԹԱԽԱԼԵՍՈՒՅԱՆԵՄ, — Թաւալե-
ցոց կափարիչ դրան զերեզմանին
վէմ մի՛ մեծ: — Ո՞վ թաւալեցուցէ
մեզ զվէմն: Յն. «նշ» սպար, նշ. պարձ,
զարձումն, չրջումն, թաւալումն,
տապալումն:

ՊԱՏԴԱՄ, Պրս. բէշք, գրի եւ՝
բէշք, բէշէ՛, Յն. «նշ» «λόγος, φάτις,
φάτις»: — Դրեալ է 'ի գիրս պատ-

գամաց Եսայիայ մարդարէի (Պէ. Գ. 4) : — Որքնկալու զպատգամս կենդանիս Են. լόγια ζώντα : Զի միազէս ասի բէշւածէր, եւ բէշւածէր, բէշեմաշէր, (պատգամաւոր, պատգամաւոր, զրուցարեր, բաներ) :

Ի մեզ նաեւ գեոպան, հրեշտակ, մարգարէ : Ըստ նախնի Պրո. հրեշման բէթեմ, եւ բէթեմ, բէթեմ :

Յորմէ

ՊԱՍՄԵՄ, ԱՆՊԱՏՈՒՄ, Պրո. բէբէմ, (պատում), Են. διηγήματα, ἐξηγήματα, ἀναγγέλω, ἀπαγγέλω :

— Գաշեա զօրութեամբ եւ միխնայիար, բարձրացո իրրեւ զիողոզ զբարբառ քո, պատմեա ժողովրդեան իմում գմեղս նոցա (Եսայ.) :

— ԶԱստուած ոչ ոք ետես երբեք բայց Միածին Որդին որ է 'ի ծոց հօր, նա պատմեաց (Եսայ. Ա.) : — Պատմում քեզ այսօր զի կորսեալամբ կորնչիցիք (Օբ. Լ. 18), Են. ἀναγγέλω, եւ :

ՊԱՏՈՒԻՐԵՄ, յորմէ

ՊԱՏՈՒԷՐ, ամէն տեսակ հրաման

ՊԱՏՈՒԻՐԱՆ, միայն աստուածային օրէնք կամ հրաման :

— Մի' հայեցին 'ի Հրէական աւասպելս, եւ 'ի պատուէրս մարդկան (Տէր. Ա. 14) : — Ո'ր պատուիրան է առջին : — Զպատուիրանս գրեալս, մի' շնոր, մի' սպանաներ, եւ այլն :

ՊԱՏՈՒԷՐ ՏԱՄ, Թրք. էմիր փէրէտ, Պրո. ֆէրման փոթէն : Յորմէ

ՊԱՏԵԼ, (չրջապատել) :

— Շրջեցարուք զՍիօնիւ, պաշարեցէք զնա, եւ պատեցէք զաշտարակս նորա (Սաղմ.) : — Յաւուրն եօթներորդի պատեակիք զքաղաքն եօթն անգամ... եւ պատեցին զքաղաքն յաւուրն երկրորդի եւ այլն... պատեակիք զքաղաքն եօթն օր (Յեւ. Զ. 4, 14, 15) : Յորմէ

ՊԱՏ (այլս.), Թրք. փոթէն :

ՊԱՏԵԼՇ, — Մի' փակեցէ զնա

զահանօք, եւ մի' պաշարեացէ զնա պատեակիօք (Ես. ԼԷ. 35) :

Բազդ. սասար, պարիսպ, սպասնամ եւ սպասարեմ, սասարեմ եւ պատսպարեմ. Պրո. սէբէր (սասար) եւ սէբէրէշ, (սպասարել) :

ՊԱՏՍԵՄ, ՊԱՏՍ, — Եղ ընդ ուղտու պատատու (Մանգ.) :

Թրք. սարմաթ (պատել), եւ սարմաթ (պատատ) : եւ

ՓԱԹՈՅԹ, Թրք. սարմաթ :

ՓԱԹՈՒԹԵՄ, եւ

ՊՏՏՏ, — Մի' ընկիցին զիս պարտաւ ընդ (Սաղմ. ԿԸ. 16) : Են. καταιγίς, որ ուրիշ բառով կ'ըսուի' չրջում :

«Շրջանք ընկղմեցին զիս» (Սաղմ. 3) :

Յունարէնք մի եւ նոյն բառն է, այսինքն՝ καταιγίς, Պրո. սաթի' կէրտող, եւ բարդ է' կէրտ'նչ. պտոյտ,

չրջան, բոլորումն, եւ սող, նշ. ջուր :

Յորմէ (պատեմ) 'ի նախապակէն ՊԱՏԱՌ, ՊԱՏԱՌԵՄ, — Այն է ուրում եւ թացից զպատատն եւ տաց, եւ թացեալ զպատատն տայ

Յուգայի Իսկարիտլաուցոյ, եւ յես պատատոյն ապա եմուտ 'ի նա սատանայ, եւ նորա տեալ զպատատն

ել արտաքս (Եսայ.) : Բազդ. բրդեմ եւ բուրդ, կատարել եւ կտորք,

խոշոր եւ նշխար : եւ

ՊԱՐՊԱՏԻՄ, եւ

ՊԱՏՈՒՐ, — Պատուարս գնել շուրջ զատանօք (Նե. Օբ. 4) :

Բազդ. սասար եւ պատսպարեմ, եւ պատուէր : եւ

ՊԱՏԱՆՔ, — Յօրն պատանաց իմոց պահեցի այդ :

ՊԱՏԱՆ, Իսկ

ՊԱՏԱՆԻ, սս սլ դարձեալ պարէլ բայէն ծագումն առած է, թէ եւ նշանակութեամբ բոլորովին օտարացած : — Գիր մը ուշադրութիւն՝ բաւական է :

Հին աստի Յոյները երբ իրենց տղաքը չափահաս կ'ըլլային, կը տանէին 'ի Գեղփիս, եւ հոն առա-

ջին անգամ անոնց մազերը կը կրարէին, եւ մեհեանին մէջ կը կախէին 'ի նուէր զիցն: Այս արարողութիւն նը կը կատարէին Ապատարակար տօնին (ἀπατάρια) երրորդ օրը, որ կը կոչուէր՝ ἡ κουρεωτικὴ ἡμέρα (օր զերծման), եւ յայնմ օրէ ազան կ'անուանուէր κοῦρος (պատանի), եւ քաղաքացւոյ կարգ եւ իրաւունք կը ստանար:

Արդ այս Յունական κοῦρος բառը կը ծագի 'ի բառէս κείρω, որ նշ. գերծուել, ածիլել, նոյնպէս եւ κείρια (պատանք) նոյն բայէն կը ծագի, եւ այս տեսութեամբ մեր պատմէ բառն ալ կը ծագի 'ի բառէս՝ պատմէ: Այս Հելլեն բառը κείρω, կուտայ մեզի ԳԵՐԾՈՒՄ, կամ

ԳԵՐԾՈՒՄ, — Զգուտզանն զոր քերծոյր... քերծ զշալարն 'ի դաւազանաց անտի (Մնմ. 1. 27-28):

Յորմէ ԶԵՐԾՈՒՄ, — Զգգեատ մերկոց քերծեր:

ՏԵՌԱԶԵՐԾ ԱՌՆԵՄ, Յորմէ 'ի հակառակէն ԶԵՐԾԱՆՈՒՄ, Զերծիր 'ի լեռան, դուցէ պատահիցէ քեզ չար:

Բազդ, փակեմ եւ փախչիմ, մըխեմ եւ մղեմ, ընդզրկեմ եւ ընկըրկեմ, պրկեմ եւ փրկեմ, պնդեմ եւ պնդիմ, դաւեմ եւ թափեմ:

Յորմէ (քերծում)

ՔԱՐՁ, գրեալ եւ

ՔԱՐՑ, եւ

ԿԱՐՃ, ԿԱՐՃԵՄ, ԿԱՐՃԱՏԵՄ, — Տիւն կարծատեաց, եւ հասին... ստուերք երեկորւոյ (Երեմ. 2. 4):

Յորմէ

ԿՐՃԱՏԵՄ, ԿՐՃԱՏՈՒԹԻՒՆ, — Զգոյճ հզրուք 'ի կրճատութենէ անտի (Փէլէոս Գ. 2):

Յորմէ (կարծ, կարծեմ) 'ի հակառակէն

ԿԱՐԳ, ԿԱՐԳԵՄ, զատուորութիւն, չարք, երկարութիւն:

Յորմէ (կարծ)

ԿԻՐՃ, յորմէ

ԿՈՐՃ,

Յորմէ (կարծ)

ԿԱՐԻՃ, (տես.) կարծ-ի-իսկ կարծ, (տես.) կարծ-ոյ:

Առ վիրգիլեայ, (Մշակ. Գլխ. Ա.) կարիծը (կենդանակերպ) իր թեւերը կամ ճիրաններն ամփոփելով, ետ քաշելով, կարծրցաւ, որ կշիւին (կենդանակերպ) տեղ բանայ:

«Եթէ նոր արդեօք նրչան 'ի յամբ ամփաքս յաւելցիս

«Ի խորանն երկնից ընդ կոյնն եւ ընդ յաջորդ կարծին ճիրանս,

«Որ 'ի ճեպ փայլակներն թաց ըզբազուկս իւր յինքն ամփոփեալ,

«Քան զարդար բաժինն երկայն թողու յերկինս քեզ ասպարէզ»:

Եւ 'ի բառէս՝ պատմէ, (տես 'ի վերոյ) 'ի հակառակէն՝

ԱՏԵԱՆ, իբր՝ հրապարակական տեղի, ուր ամենայն ինչ մտրկապարանոց յայտնի լինի զատաստանի:

Յորմէ

ՄԱՏԵԱՆ, իբր գիրք ատենական, գիրք օրինաց, զատաստանադիրք, = գիրք: — Յատեան նստաւ եւ զպրութիւնք բացան: Իսկ

ՄԵՀԵԱՆ, (տես.) մեհենի:

Թուի թէ իցէ 'ի Քչ բառէն, որ նշ. զինի: Մէյիանէ (տուն զինուոյ):

Բազդ, բազին:

— Ոչ է տունն Ատուծոյ ձեզ տեղի ուտելոյ եւ բմպելոյ (Ա. Կորնթ. Ժ. 19), — Եթէ ոք տեսանիցէ ըզքեզ... բազմեալ 'ի մեհենի (Առք. Ը. 10): — Զոհեայն իցէ՞ ինչ. կամ թէ կուռքն իսկ իցեն ինչ, այլ զոր զոհենն հեթանոսք, զիւաց եւ ոչ Ատուծոյ զոհեն, քանզի ոչ կարէք զբաժակն Տեսան ըմպել եւ զբաժակն զիւաց (Առք. ԺԱ. 22):

ԵՐԱՆԻ, վերջը արակ. խընդրով,

ըստ ՏՃ. — Երանի աղքատաց հոգ-
ւով . . . երանի սղաւորաց . . . ե-
րանի հեղոց, ՏՃ. հաւիւտ հաւա-
րաւ, եւայլն, Թն. Երանելիք են
աղքատք, երանեալ սղաւորք, եւ-
այլն, Թրք. էրէն, նշ. արգոյ, մե-
ծարոյ, պատուական :

Վեհ, նոյն է ընդ Թն. ւն, ծա-
ղեալ 'ի բառէս ւն, որ նշ. բարի,
զեղեցիկ, իջելուչ, ազնիւ, ազ-
նուական :

Տես եւ լիսմ :

ԿԱՅՄ, ՏՃ. կէտ, նշ. նաւ :

ՄԵԿՈՆ, Թն. միգոն, նոյն նշա-
նականութեամբ :

ՀՈՒՂԿԱՀԱՐ, Թն. δούρος, Թրք.
եօլ + է-էճէ :

ՔԱՔԱՐ, Պրս. +է-+ , +է+ , նշա-
նակէ՛ պ-+է՛մ-ը, շրջոց-ց-ժ հոց :
Թն. λήχανον :

ՇՈԹ, Թն. λήχανον, Պրս. լիւ-շ,
նշ. պաշար, պարէն :

Տես եւ թոշակ :

ԱՊՈՒՇՆԱՅ, (կապիկ), Պրս. ե-
պ-շնէ, ք-շնէ :

ՆՄԱՆ, Պրս. նանէն, Թն. δαίσιος :
ՆՄԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ, Պրս. նանէն-թէն :
ՆՄԱՆԵՄ, Պրսի. նանէն-թէն, Թն.
δαίσιω :

ՆՄԱՆՈՒԹԻՒՆ, Թն. δαίσιωμα :

ԲԱՐՈՒՆԱԿ (*), ըստ մեզ կը նշ.
նոր ճիւղ մը, որ հին արեւաթին քո-
վէն կը բողբոջի, որով հինը կը նո-
բողի եւ մշանջեւաւորի, նաեւ այն
ուր որ հինցած որթէն կը կտրեն
ու կը անկեն :

Մեր այս բառը կը թուի թէ Պրս.
դէրն-+ բաւն է, որ կը նշ. նորանաւ,
երիտասարդ, կամ իբր Թն. νεύριος,
(նորատունկ, մատաղատունկ) :

ՈՐՈՎԱՅՆ, բաղկ. արգանդ եւ
արգանատեմ : Յորմէ

ԿՈՐՈՎ, ԿՈՐՈՎԻՄ :

Յորմէ 'ի հակառակէն

ԿՈՐՈՎ, Լատ. vigor, նոյն նշա-
նակութեամբ : Յորմէ

ԿՈՐՈՎԻ, թեղաղբութիւն Արար-
դի Արար. բանձ նշ. թէ՛ արգանդ եւ
թէ՛ արգանատանք, կամ՝ թէ՛ ո-
րովայն եւ թէ՛ գորով :

ՍԱՏԵՐ, Թն. σατήρ, չափ ինչ
ծանրութեան Յունական սկիզբը ա-
մոյ, իբր 19 ֆրանք, — Գաւանդիկս
սատեր (Մ-թի. ժէ. 27) :

ԳԻՒՂ, Պրս. +է-լ, նոյն նշանա-
կութեամբ : Թրք. +էջ :

ԴՐԱՄ, Պրս. դէրէճ, նշ. արծաթ
դրոշմեալ, արժանեալ, ՏՃ. -էէէէ-
էնէշէ կէ-թէ-լ :

ԴՐՈՒԱՏԵՄ, Պրսի. դէ-ր-թէն,
նոյն նշանակութեամբ :

ԴՐՈՒԱՏԻՔ, Պրս. դէ-ր-թ :

Ուրիշ է

(*) Ն. Հյկ. Բու. ստուգարանէ որդէս բար-
ւոյ ունակ կամ բերունակ :

ԳՐՈՒԱԳԵՄ, — Գրուպիացի 'ի ներքոյ ասնն կողմանոցք մայրիք (Գ. Թ. 2. 15):

ԳՐՈՒԱԳ, — Չառնն մեծ դրուպիացի մայր փայտիք (Բ. Մ. 5): Են. Զոլոս:

Մերս թուի 'ի Պրոկ. Կէ-բու-կէր, Կէ-բու-Կէր, (հիւսն), յորմէ Թրք. Կէ-բու-Կէր:

ԱՆԱԼՈՒԹ, Են. καμηλοπαρδαλος, ընձուղա:

Սահայն մեր բարը կը թուի թէ Երբայեցերէն է, լեւիաթան (Iéviathan), որ կերպ կերպ մեկնուած է, բորոն ալ անասոյգ:

Երբայեցերէն լեւիթանը Աստուծաշունչի մեր Հայերէն թարգմանութեան մէջ՝ վիշապ դրուած է, ինչպէս նաեւ Յունարէնին մէջ՝ δράκων: Տե՛ս՝ Թ. 10. 20: Սաղմ. 24. 14, և ճԳ. 26. Եսայ. 14:

Ըսել չենք ուզեր թէ անալուծն հիմայ այն նշանակութիւնն ունի ըստ մեզ, ինչ որ ունի Երբայեցոյն մէջ լեւիաթանը, հապա անոր Յունական καμηλοπαρδαλος (ընձուղա) բառին նշանակութիւնը տրուած է, և բառայնմ գործածուած: Բազդ. հաւալուան, կարագ, համբարու, երաժիշտ, յուշկապարիկ, քաղաք, մխթարիչ, պատարագ: Որ իրենց բուն նշանակութեամբ գործածուած չեն, հապա տարբեր մտքով և տարբեր նշանակութեամբ անուններ՝ այլ ընդ այլոյ ասնուած: Կինճ, տերեւ, բանջար, սպին:

(ան ալ ու թ = լեւիաթան)

ԽԱՐԲՈՒԶ, թուի բարդեալ 'ի բառիցս Խ-ր, (էչ) և Բ-ւ, (այսինքն) Բ-ւ-է-ն (կապիկ), իրր՝ իշակապիկ, ինչպէս կայ իշայուլ, Կինդանի ստեղծական 'ի մտաց խառն յիշոյ և

'ի ցոյ, Են. όνοχένταυρος. կամ 'ի Թրք. Կ-ւ-է-ն (որթ, գուարակ), և յայնմամ նորինայ ընդ է-ւ-է-ւ:

ՏՐՈՒՊ, — Ես իսկ եմ տրուան անաբելոյ, Են. έλαγιστό-ερος, έλαγιστος, յեաին, ստորին, Արար. Կէ-ուր, (յեաին):

ԲԱԺԱՆԵՄ, — բաժանեմ — հաստանեմ, Երմէ

ԲԱԺԻՆ, յորմէ ԲԱԺԱԿ, — բաժակ, — ճաշակ, (իրր՝ մի մասն 'ի բաժնէ):

-- Տէր բաժին... բաժակի իմոյ: — Այս մրրիկ բաժին բաժակի նոցա: Այս բառ և Բ-ւ-է մէկ են ծագմամբ, և մէկը միւսին երկրորդական ձեւն է. (բաժանեմ և բաշխեմ): Ուրիշ է

ԲԱԺ, Պրո. պ-ճ: (Տե՛ս՝ բաշխեմ):

ԿՈՏԱԿ, — Թագաւորեաց Խոսրով կոտակ՝ թոռն Խոսրովու (Բ-ու-լ): Բառ Պարսիկ Կ-ո-Կ-Կ, որ նշ. մանուկ, տղայ, Թրք. Կ-ու-Կ-Կ:

ԱԶԵՂ, ԱԶԱԳԵՂ, ՏՃ. Կէ-ղէլ, (զեզեցիկ) կրնայ նախատիպ մը սեպուիլ մեր բառին, քանզի այդ Թրք. բառին բուն հնչումն է՝ Կէ-ղէլ, (աչեղ), և գեղեցկութիւնը ուրիշ բոլոր անդամներէն աւելի աչքերէն կախում ունի, ինչպէս յայտնի է, զի ամենայն կոյր, կամ միակնի, կամ գիջակն, կամ շիլ, ոչ երբեք կրնան ըսուիլ գեղեցիկ, Իսկ

ՉԳՆԱՂ, թուի իրր համառօտութիւն կամ խառնուրդ իմն երկուց բառից, աչք և աղանի, աղգեալ 'ի բանէն Երգ երգողին, «Աչք քո աղանիք» (Երգ. Ա. 14, և Գ. 1). «Աչք նորա իրրեւ զաղանին»:

(Անդ Ե. 12) և ձուլեալ 'ի մի,
ա) չ ք (ա) ղ ա (ւ) ն (ի)
3 2 1

ՁԳԱՄ(*). այս բային երեք ղէմքն
ալ կ'ըլլան առանձին բառեր :

Առաջին ղէմքէն կ'ըլլայ
ԱՆՁԿԱՄ :

Բ. ղէմք, զգաս, յորմէ
ՁԳԱՍՏ :

Եւ Գ. ղէմք, զգայ, յորմէ

ՁԳԱՅՈՒՆ, որ նոյն է ընդ

ՁԳԱԻՆ, — զգայուն, այսպէս
գնայ-ուն, շարժ-ուն, թաք-ուն :

ՁԳՕՆ, — Բազում անգամ զբա-
զում անզգամ տեսանեմք զգոնա-
ցեալս, և զզգոնան անզգամեալս
(Ե. 214) :

ԱՆՁԳԱՅ, և

ՁԳԱՅՈՒՑԱՆԵՄ, — Ձգացուցին ինձ
քահանայապետքն (Գործ. ԻՆ. 15) :
— Մի ումեք շահել թէ զայս զգա-
ցուցեր ինձ (Անդ. ԻԳ. 22) : — Ձգա-
ցուցին նմա քահանայապետքն (Անդ
ԻՆ. 2) :

Արդ յայտնապէս կ'երեւայ թէ այս
բայիս արմատն է շէ, որ առանձին
ոչ գործածութիւն ունի և ոչ նշա-
նակութիւն. այս արմատէն ձեւա-
ցած է նաև

ՁԳԵՆՈՒՄ, զգ-ենում, կազմու-
թիւնը բաղդ. ընկ-ենում բային հետ,
որ ձեւացած է անկ-անիմ էն :

ՁԳԵՑՈՒՑԱՆԵՄ, յորմէ

ՁԳԵՍ, զգ-եստ, իհաղդ. զգ-ատտ,
երկուքը (զգեստ և զգատտ) մէկ
տեղ գործածուած՝ իբր մէկ արմա-
տէ բխած բառեր :

— Տեսնեն զգիւտնարն զգեցեալ
և զգատտացեալ (Մարկ. Ե. 15) :

Այսպէս և Յունական ձայնքդ
նոյնք են, ἔσθητις, (զգեստ), և
αἰσθητις, (զգայութիւն, զգացումն) :

(*) Ձ բառին բնական զիւն է, և ոչ մէ
նախդիր :

ուղղադրութեամբ և եթ զանազա-
նեալ :

ՁԳ-ատտ և զԳ-եստ՝ սա տեսութեամբ
կը միանան որ մարդիկ զգենուն
երբ զգատտ, այսինքն՝ արթուն
են. քանզի զգենուլը՝ արթուն մար-
դու գործ է, զգենու մարդ ընդ ա-
ռաւօտն ընդ յաննին 'ի քնոյ, և
յերեկոյն՝ չեւ կըալ յանկողին՝ մեր-
կանայ զգեցեստան, ուստի և ժամն է

ԱՆԱԳԱՆ, իբր՝ արտաքոյ ժամու
ազանելոյ, այսինքն՝ զգենելոյ, ժա-
մանակ ննջելոյ :

Թրք. կէճ, նշանակէ՝ անագան,
և կէճէ՝ գիշեր :

Լաէ այս գիշերային խօսակցու-
թիւնը, — Բայ ինձ, քոյր իմ...
զի գլուխ իմ լցաւ ցողով, և վարդ
իմ 'ի շաղից գիշերոյ : — Մերկա-
ցայ զպատմուճան իմ, զիա՛րդ ա-
զանիցիմ զնա, լուացի զոտս իմ,
զիա՛րդ աղտեղացուցից զնա (Ե. 2-3) :

Հիմայ կը մնայ գիտնալ թէ ի՞նչ
է շէ, որ վերջ ցուցինք իբրև ար-
մատ զգ-ամ, զգ-ացուցանեմ բա-
յին, որք ինչպէս յայտնի է՝ երկու
բաղաձայն գրեր են, և արմատ ըլ-
լալու յարմարութիւն չունին, ուս-
տի կ'երեւայ որ

ՁԵԿՈՒՑԱՆԵՄ բային սկզբան երեք
գրերն են բուն արմատ (զեկ), և
նշանակութեան մասին գրեթէ նոյնք
են զԵ-ացանեմ, զԳ-ացանեմ :

— Փեստոս զեկոյց արքայի ըզ-
Պաւղոտէ (Գործ. ԻՆ. 14) :

Գիտելի է որ գործոց նոյն զլիտոյն
մէջ զգացուցանեմ բայը գործա-
ծուած է չորս անգամ, իբրև հա-
մազօր զԵ-ացանեմին (Տես 'ի վե-
րոյ զգացուցանեմ) :

Իսկ այս բուն արմատ ցուցուածը՝
ՁԵԿ, Պարսկերէն բառ մըն է, շէկ,
որ կը նշանակէ աստեղաբաշխական
աղիւտակ, (աստեղաբաշխութիւն,
աստեղագիտութիւն, զուշակու-

թիւն 'ի ձեռն աստեղաց)։ Արար. զէճ։
Չեկուցանեմ, յորմէ զհիււցումն,
այնպէս չէ՛ ինչպէս կեամ, կեցու-
ցանեմ, կորանամ, կորացուցանեմ,
բարբառիմ, բարբառեցուցանեմ,
յաբհնամ, յաբեցուցանեմ։

Այս բայը շէ՛կ արմատին վրայ ա-
ռած է ուղղութիւնը։

Բարդութեամբ կ'ըլլայ
ԻԲԱԶԵԿ ԼԻՆԵԼ, ինչպէս նաեւ ըզ-
գացուցանեմէն

ԻԲԱԶԳԱՆ ԼԻՆԵԼ, բարզ. ազգեմ
բային ծագմանը եւ կազմութեան
հետ, աղէկ ըմբանդու համար այս
բայը, եւ իւր նշակութեան ոյժը։

Նորէն դառնանք շէ՛ք արմատին՝
որ տեսանք զէճ բային վրայ։

Չգամ, յորմէ զգացուցանեմ, ինչ-
պէս յայտնի է՝ պարզ բայ մըն է,
որուն արմատը շէ՛ք ուղ (միտք) բա-
ռին հետ բարդուելով

ԶԳՈՒՇԱՅՈՒՑԱՆԵՄ բայը կը ձեւա-
ցընէ, որ կը նշանակէ իբր՝ զգացու-
ցանել (աւելի ստատիկութեամբ, կամ
խրատելով կամ սպասանալեօք)։

զ ե կ ու ց անեմ

զ գ ա ց ու ց անեմ

զ գ ու շ ա ց ու ց անեմ

Յունարէնին կարգը այսպէս է,
զայր զգոյշ եւ շոյտ 'ի գործս իւր։
Իսկ Հիւ. Բռ. Հայերէնին դասաւո-
րութենէն սխալած է, եւ կարծեր
է թէ՛ զգոյշ բառին գէ՛մ Յոյնը դրած
ըլլայ՝ ոչ ոնէ՛ կամ քէ՛րոյ։

(Տես 'ի բանն՝ զգոյշ)։

— Որդի մարդոյ, դէտ կացուցի
զքեզ տանգ Իսրայէլի, լուիցես յի-
նէն պատգամս, եւ սպասնասցես
նոցա իբրեւ յինէն, յորժամ ասի-
ցեմ ցանօրէնն թէ՛ մահու մեռանի-
ցես, եւ դու ոչ զգ(ուշ)ացուցանի-
ցես նմա . . . դառնալ 'ի ճանապար-
հաց իւրոց շարաց եւ կեալ, անօ-
րէնն այն յանօրէնութեան իւրում
մեռցի, եւ զարիւն նորա 'ի ձեռաց
քոց ինդրեցից, Իսկ եթէ՛ դու ըզ-

զ(ուշ)ացուցանես անօրինին, եւ նա
ոչ զարձցի յանօրէնութենէ իւրմէ,
անօրէնն այն յանօրէնութեան իւ-
րում մեռցի, եւ դու զանձն քո սպ-
րեցուսցես։ Եւ յորժամ զարձցի ար-
դարն յարդարութեանց իւրոց եւ
արասցէ յանցանս . . . քանզի դու ոչ
զգ(ուշ)ացուցեր նմա, զարիւն նորա
'ի ձեռաց քոց ինդրեցից։ Ապա ե-
թէ՛ դու զգ(ուշ)ացուցանիցես զար-
դարն, զի մի՛ մեղիցէ, արդարն
կելով կեցցէ, զի դու զգ(ուշ)ացու-
ցեր նմա, եւ դու զանձն քո սպ-
րեցուսցես (Եւ. 17—21)։

ԶԳՈՒՇԱՆԱՄ, ԶԳՈՅՇ ԼԻՆԵՄ, եւ

ԶԳՈՅՇ, — Զայր շոյտ (Յն. օջջ),
եւ զգոյշ (օրատիւ) Աւու. ԻԲ. 29։

— Զգոյշ ինիջիք պատանեկին Ա-
բեսողոմայ (Բ. Թ. Ժ. 12)։

— Զգուշացարուք մանկան իմում Ա-
բեսողոմայ (Աւու)։

— Զգոյշ լերուք
'ի շանց անտի, զգոյշ լերուք 'ի շար

մշակաց անտի, զգոյշ լերուք 'ի

կրճատութենէ անտի (Փէլէ. Գ. 2)։

Յն. βλέπετε τοὺς κίνας· βλέπετε τοὺς

κακοὺς ἐργάτας· βλέπετε τῆν κατατομήν·

զոր առ Ոսկերեբանի՛ ընթեանումք,

«Տեսէք զշունն, տեսէք զշար

մշակսն, տեսէք որք 'ի համաննէն

ենս։ Իսկ

ԶԳԱՆԻՄ, զգ ('ի բայէս զգ + ե-

նում) ուղղութիւնը շէ՛ք ('ի բոք

կամ նմանութեամբ)։

ԶԳԱՆՆՈՒՄ, ԶԳԱՆՈՒՄ, ԶԳԱՆՈՒ-

ՑԱՆԵՄ։

ԹՈՆ, ձուկն ինչ ծովու, Պրս.

թէ՛ն, (ազգ ձկան)։

ԽԱԼԿԻՆ, (գաւառական), (ՏՃ. ք-

շուն, պղնձի անօթ մեծ, կաթսայ),

Յն. γαλκός, նշ. պղինձ, եւ γαλκετών,

կաթսայ պղնձի։

ԱՂԻԻՍ, Պրս. Ինչ, նոյն նշանակութեամբ, Աղիւս նկատի իրրու պինդ, կարծր:

— Եկայք արկցուք աղիւս, եւ թրծեսցուք զայն հրով (ՄՆԻԳ. ԺԱ. 3): Թորմէ

ԱՂԻՍԱԿ, ըստ Յունականին, զի Են. πλίνθος, (աղիւս) եւ πλυνθιον, աղիւսակ, իրր՝ փոքր աղիւս, այսինքն՝ ցուցակ՝ տախտակ երկրաչափական, ստանդարտական:

Թորմէ (աղիւս) ՚ի հակառակէն

ԱԿՍՍ, հետք արօրոյ բացեալ խոփով, Են. αἰλαξί, յորմէ ՏՏ. ԷԷԷԷ:

ԱԿՍՍ ՊԱՍՏԱԻՆ, — Ոչ զգեղիքին սք ետես ակօս պատաստայ:

Բազզ, խցանել եւ խոցել, պատել եւ պատասել, խփել եւ խոփ: Իսկ (Պ. ԹՄԳ. Ի. 10). «Եթէ բաւեսցէ հող Սամարեայ աղիւսովք հանդերձ ամենայն զօրականի հետեւակաց իմոց», Մթութիւն կայ ՚ի բանիզ, Երբայցեցերէնն ունի, «Եթէ Սամարիոյ հողը բաւէ իմ սուջուէս եկող բոլոր զօրաց ամերունս Յոյնր ունի, Աղաւթսոյ սակայն զարձեալ իմաստ մը չտար:

ԳՈՌԵՆ, թուի լինել ձայն Պարսիկ Իմէ, որ նշ. ջորեակ, (տես զբառը): սակայն ՚ի մեզ առեալ իրր՝ ԶԻՍՍԱՅ, որ է իրր թարգմ. ԹՐՐՔ. Իմ արքա կամ Ինչ:

ՍԵՐԵԿԵԱԼ, — Ամենայն աման բաց, որ ոչ իցէ խփեալ կամ սերկեալ, պիղծ լիցի (ԹՄՄ. ԺԹ. 15): Են. πᾶν σκεῦος ἀνεφωμένον δια οὐχὶ δεσµὸν καταδέδεται ἐπ' αὐτῷ, Թուի լինել ԹՐՐՔ. արքա:

ՆՇԱՆԱԿ, Են. σημεῖον, Պրս. Ինչ, — Եւ այս նշանակ ձեզ, զը-

տանիցէք մանուկ պատեայ ՚ի խանձարուրս: — Արա՛ զու քեզ օձ, եւ զիցես զնա ՚ի վերայ նշանակի... եւ արար (Մոխէս) օձ պղնձի, եւ կոչոյց զնա ՚ի վերայ նշանակի (ԹՄՄ. ԻԱ. 8-9):

ՆՇԱՆԱԿԵԼ, — Օր նշանակելոյ եւ զիցի ձեզ:

Թորմէ ՚ի հակառակէն

ՆՇԱՆԱԿԵԼ, (՚ի յոտի միտս, այլս. Իմէ ԷԷԷԷ), Բազզ. ստակել, (սակաւոր խոսք բնել, իրր՝ ԶԶԶԶ-ԷԷԷԷ, եւ ստակը յայանել, որ նոյն է ընդ՝ խոյստասակել:

ԿԱԹՈՂԻԿԷ, ԿԱԹՈՂԻԿԵԱՅ, Յունարէն անական մըն է, իգական, որ կը նշ. ընդանորական, եւ միայն քանի մը բառի վրայ կրնայ գրուիլ, կաթողիկէ թուղթք առաքելոց, կաթողիկէ եկեղեցի եւ կաթողիկէ հաւատք կամ վարդապետութիւն, որովհետեւ թուղթ (ἐπιστολή), եկեղեցի (ἐκκλησία), հաւատք (πίστις) կամ վարդապետութիւն, (διδασχί, διδασκαλία), իգական անուններ են (ըստ Յունաց), եւ պէտք են որ համաձայնած ըլլան իրենց զգականներուն, բայց ազգի մը կամ ժողովուրդի մը համար չըսուիր՝ կաթողիկէ ազգ՝ կաթողիկէ ժողովուրդ կամ կաթողիկէ Հայ, եւ ոչ անոր զէմ՝ չկաթողիկէ Հայ, որ ոչ միայն արամարանական է, այլ եւ ծաղրական է, եւ բռնադին պատիւ չը բերեր: Տրամաբանական է, վասն զի այդ զիրք բառի մը վրայ գրուելով, կը նշանակէ՝ մի եւ նոյն տեսակէն ըլլող բանին գէշը, զոր օրինակ, երբոր ըսենք չքանանայ, ըսել կուզենք այնպիսի քանանայ մը, որ իր կոչմանը հակառակը կ'ընթանայ, եւ անարժան է քանանայ կոչուելու: սակայն պէտք է զիսնալ որ աշ-

խարհականի մը չի տրուիր այս սու- նունը՝ իր զէշութնանը պատճա- րաւ : Չքրիստոնեայ կրնանք ըսել՝ քրիստոնէութեան սնարժան վա- րուց մէջ գանուողի մը, սակայն շնէի մը կամ հեթանոսի մը չը- սուիր՝ չքրիստոնեայ :

Այս կաթողիկէ բառը մեր մէջ ուրիշ նշանակութիւն մ'ալ տապեր է . եւ եղեր է իբրև . զոյակոսն ա- նուն մը : Կաթողիկէ ըսելով կ'իմա- նանք գմբէթ , այսինքն՝ գմբէթա- ւոր եկեղեցի , կամ մայր եկեղեցի , եւ ըսուած է՝ Երէջն կաթողիկէին Անոյ . ուստի եւ կաթողիկեցի . կաթողիկէն՝ Վաղարշապատու (Վա- զարշապատի մայր եկեղեցին) :

Կաթողիկէ՝ այս վեջին նշանա- կութեամբը ուրիշ տրմաս ունի՝ Յն . քօ-նէն , որ կը նշանակէ՝ գմբէթա- ձեւ , կամ ո՛ր եւ իցէ գագաւոր , մէջը փորուած բան , (գուլաթ , թաս եւ այլն) , եւ այս Յունականին նշա- նակութիւնը քիչ մը լայնաբար՝ ե- զած է ՚ի մեզ :

ԿՈՒՌ , իր կանպուն կեցած՝ բարձրացած բան մը՝ ինչպէս կը բարձրանայ գմբէթ մը :

ԿՈՒՂԵՄ , — Կաթողս կաթողէիր յամենայն հրապարակս (Եղեկ . ԺԶ . 31) : — Չի՞նչ է կաթողն այն զոր ես ա՛նսանեմ (Գ . Թփ . ԻԳ . 17) : — Քակեցեն զկաթողս քո , եւ մեր- կացեն ՚ի քէն զհանպերձս քո (Ե- շեկ . ԺԶ . 31) :

ԹԵՐԵԱ մեր աշխարհաբար ԿՈՒՐ , ասկէ եղած ըլլայ : Բարդութեան մէջ հետոյ ունինք՝ ՍՈՒԻՆԱԿՈՒԹ :

ԱՊԻԿԵՏ , (ուխտազանց , ուխ- տագրութ) , եւ իբր՝ ոչ ընդունելի գործ՝ արտաքոյ ուխտի , խտան արնամարն :

Այսպէս կազմուած է՝ փախչիլու

համար ՚ի ձայնէս՝ ազօտօր : Գործ- կայ Յն . նեօլթօրօ , անուէր , պիղծ : ԱՊԱԿՏ ԱՌՆԵՄ , (զանցատութիւն ընել , արհամարհել) :

ԱՊԱԿՏ ԼԻՆԵՄ , (՚ի մտացօնս ան- կանել) :

— Մի՛ շիցի ընդունելի (զո՛ն այն) , քունդի ապախտ է , պղծութիւն է (Ղեօր . է . 18) : — Եթէ ուխտեցէ ուխտ Տեսան , մի՛ ապախտ արտա- ցէ զբան իւր : — Եթէ այն չիցէ , բազում կարգք եկեղեցոյ ապախտ լինին (Ուկ . Ա . ՏէՏ .) : — Թէ ու- սուցիչ չէ , ամենայն ինչ ապախտ լինի (ԱՆԳ) :

ԽԱՐՏՈՅ , թուր ՚ի Պրտ . Կեօրէ- ուր նշ . խարտոցեայ , մանրեալ (կր) , ՏՃ . ԺԵՐԷՆԷՐ :

ԽԱՐՏԵՄ :

ԹԻՆ , բոտ մեզ կորիզ խաղողոյ , (խաղողի կուտ) :

— Ի չամչոյ մինչեւ զթինն մի՛ կերիցէ (Թա . Զ . 4) :

Արար . Ինչ նշ . թուզ , Բաղզ . ճիւղ : Պաղոց անուաներ այլ բնոյ այլոյ սանուած ունինք . ինչպէս նաեւ կենդանեայ անուններ :

ՔԱՂԴԵԱՍ , ՔԱԻԴԵԱՍ . եւ

ՔԱՂԴԵՈՒԹԻՒՆ , ՔԱԻԴԵՈՒԹԻՒՆ , երկու բոս ունինք , — ՚ի հարկէ եւ երկուք ալ տրմատ , սաաջնայն տը- մասն է՝ Քաղցէացի , որովհետեւ Քաղցէացիք անուանի էին սասե- զազիտութեան եւայն մէջ , ուս- տի իրենց ազգին կամ երկրին ա- նունը սասեղապիտութեան եւայն հետ հոջնանչան եղու . եւ Քաղ- զէացի կամ քաղցեայ ըսելով՝ կ'ի- մանանք սասեղազէտ , մոգ , կա- խարզ , գուշակ :

Իսկ երկրորդ բառը քաղեայ .
թէպէտ կը նշանակէ՝ սասեղազէտ ,
մոզ , եւայլն , բայց երրէք քաղ-
ղեայ կամ Քաղղէացի (իբր Քաղ-
ղէացւոց երկրէն ըլլալ) չի նշանա-
կեր , այլ պարզապէս սասեղազէտ ,
մոզ , կախարչ , եւ կը մօտենայ Յն.
ձայնիս՝ χιῤῃλος , որ կը նշ . խար-
զախ , խարերայ , կախարչ , եւ կը
թուի թէ ձեւացած է χιῤῃς , (քու-
եայ) բառէն , որ կը նշ . նաեւ բախտ
կամ նշանակ բախտի , եւ գուշա-
կուծիւն իսկ 'ի ձեան քուէից :

— Ի քուեայ հարցանէին , եւ զա-
ւազանօք պատմէին նմա (ՈՎ . Գ .
12) : — Իջանէր 'ի հմայս քաղղէ-
ութեան , գբուէս հարցանէր (Բուղ .) :
— Ճանաչիլ կարտացուք զգիւթ
քուէիցն , զկախարչն (Նոյն) : —
Ինթութեամբ եւ հմայիք եւ քու-
զէտ թեամբ վրիպիցոցսնէ զմար-
զիկ յԱստուծոյ (Եւէկէ) :

(Տես եւ քուեայ) :

ՏՈՊԻԱԿ , Պրակ . Բէ-դրէ , Թրք .
Բորդու :

ՏՈՐՏ , (մրուր) , Պրա . Բէ-դր , Թրք .
Բօրթու :

ԸՆԿՈՂԱՄԱՆԻՄ , (յորմէ թերեւս՝
անկողին) , արմատ կող , կողմն :
(Տես զբառայ) :

Յորմէ 'ի հակառակէն

ՅՈՂՆ ԿԱՄ , եւ

ՈՒՆ , (սեւ .) ուլան : (Մի՛ շիտ-
թեր ընդ՝ ուլ) : — Սորտակէ տէր
զուին մարդահաճոյից (Սաղ .) : —
Իսկ զուլամբ իմն երթայք : —
Ձին զուլամբ երթեալ սատակէր :
Այլ է

ՈՒՂՈՒՆՔ , — Ուլունք Շամիրա-
մայ 'ի ծով (Սոր .) :

Արար . Ը-Ը-ՆՆ , մարգարիտ :

ՈՐՈՄՆ , — Սիրմն բարի նոքա
որ որդիքն արքայութեան են , իսկ
արձն որդիք չարին են . . . տէր , ո՞չ
սերմն բարի սերմանեցեր յագարակի
քոււմ , արդ ուստի՞ ունիցի զարձն
. . . այր թշնամի արար զայն . . .
Թշնամին որ վարեաց զայն (զարմն)
սատանայ է :

Յիշենք այս տեղ Ջարգաշատեան
ղնին երկարմատեան վարդապե-
տութիւնը , երկու սկզբանց , բար-
ւոյ եւ չարի , անձնաւ որեալ բարին՝
Որմիզդ , եւ անձնաւ որեալ չարը՝
Արձմն : Այս անձնաւորութեանց
Պարսկային նշմամբ անուններն են
անհարմարաւ եւ անբան կամ էն-
րէ էն :

Հիմայ տեսնենք թէ որչափ կը
մօտենայ յիշեալ երկրորդ անձնաւո-
րութիւնը ա(ն շման , մեր արձն բա-
րին սեռականին հետ՝ արձն : Նո-
րէն կարգա՝ վերի խօսքը Աւետա-
րանին , եւ կը տեսնես յայտնապէս
թաքուցեալ ճշմարտութիւնը :

ՔՍԱԿ , Պրա . Բէ-դր , նոյն նշանա-
կութեամբ : — Քասկ հասարակաց
արացուք : — Աստուց քասկի եւ
կօշկաց :

ՊԱՅՏԱՌ (աշխ .) , Արար . Բէ-դր ,
Թրք . եւ Պրա . Ը-Ը-ՆՆ , Ը-Ը-ՆՆ :

ԱՆԳՂ , Արար . անգ , արմատ
թաշուն , փիւնիկ :

ՔՍԱՆ , Յն . ΕΪΧΟΤΙ , (քու-ան , —
ΕΙΧΟΣ) :

այս֊ք անուան , որ , ինչպէս բոնք , է Արար . անուն կտարայէ համառ տեղութեան , թէպէտ թարգմանիչք մեր այս անուանք կոչում են Օրէնն համաստեղութիւնը (Եւ . ԺԿ . 10) : Յ֊ք . ԺԲ . 31) : Օրինն , բառ յոյն առատակին , էր հսկայ որսորդ ազգիցնա որ . այս մասք թերեւս այս֊ք (Հայկ) կոչուած է բաջ հսկայն , բառ աւանդութեան իրիք , կենսախաղ Բերայ , միանգամայն եւ նախահայր , սկիզբն ազգին , ինչպէս այց է սկիզբն աւերնջեան :

Ի հակասակէն (այց)

ԱՅԻ , (այց) , իբր վերջին ծայր , ինչպէս Պրա որէ՛մ , նշանակէ ալի , միանգամայն ծայր կամ վերջ իրաց , Յունարէն եւս արէք , նշ . ալի . եւ ծայր որ եւ իցէ իրի : Բայց . ծայր (վերին ծայր) եւ ծայր (իբր վերջին ծայր , բայց . եւ սաղաւարտ եւ աւարտ , ծիր եւ ծայր , նու . եւ յաւ , անցաւ) :

Պրա . որէ՛մէրէ , նշ . արշալոյս , բայց թարգմանի գալոյ ձեա , որպէս եւ Յն . արշալոյս , կը նշ . արշալոյս կամ վերջալոյս , բայց թարգմանի իբր գալոյ այց :

Այս անուանց կարգէն կը թուի ԱՅԳԻ , իբրեւ սկիզբն անկոյ յիշատակեալ Ի Աուրբ Գիրս , — Եւ սկսաւ Նոյ , այր հողագործ , գերկիր գործել , եւ անկեաց այցի (ՄՆ . Թ . 20) :

ԳԱՅԼ , Ի նմանաձայնութենէ բաւիցս ձճճ (այց) , եւ ձճճ (պոյլ) :

(Գ այց — ա յ Գ)
3 1 2 2 3 1

(Տես եւ արշալոյս) : Իսկ ԳԱՅԼ , կրկնաթի կապանք ոտից , Պրա . Կէլե֊տէր , Թրք . Կէլե֊տէ : Յն . ձճճ , որ նշ . գալլ , նշ . նաեւ գանդանուանոց : — Ստիպլին գալլ Ի բերանն ուսել խոզենիս (ՄԿ .) :

Մի՛ շփոթեր ընդ՝ Կոչ . Իսկ ԳԵՂ . (գեղեցկութիւն) , Յն . քլլլլլլ :

նոյն նշանակութեամբ , Պրա . ղէղ , նշ . վայելչութիւն , գեղ , եւ Արար . ղէղ , նշ . գալլ : Յորսէ ԳԵՂ . ԵՑԻԿ , որպէս — երգեցիկ , — զիեցիկ :



ԳԵՐԱԳՈՅՆ , գարդ բառ մը գեր եւ գոյն : Դիտենք որ գեր իբրեւ մասնիկ մը բառի սկիզբը կը գրուի իբր յոյժ առաւելութիւն մը նշանակելու համար , գերարուն , գերապայծառ , գերազանց , նոյնպէս ԳՅԻ՝ մասնիկ մըն է , որ բառի մը վերջը կը գրուի , պաշտօնը նոյն է գրեթէ առաջնոյն հետ : Այս մասնիկները անշուշտ բառի մը վրայ կը գրուին , սակայն գերազոյն , գեր եւ գոյն , երկու մասնիկ , բառը ո՛ր է , որո՛ւ վրայ գրուած են

Այսպէս է նաեւ Յունարէն Եπερτατος — ԵՍԵՐ ԵԱՏՈՑ :



ԿՂՊԵԼ , աչխ .

ԿՂՊԱՆԲ , Արար . Գո֊ճԼ , (բանալի , փակմնք) :



(ՄՈՎԱԵԱ) ԵՈՐԵՆԱՅԻ , Ասոր . Խո֊րէ , Խո֊րէն , որ նշ . ընթերցող , քերթող , գրառն , (կրօնական տեսութեամբ , ՏՃ . օգո֊մուշ , որ կրօնական ստմամբ միայն կը գործածի , Գրո֊թ , ընթերցումն , եւ Գրո֊րն , ընթերցում :

Մովսէս Արեւնացի , որ միապէս կ'ըսուի նաեւ՝ Մովսէս քերթող :

Մեզ կը թուի թէ մեր բառին վերջի աջէ մասնիկէն պէտք չէ խաբարիք եւ Խորէնք տեղոյ անուն սեպել , եւ՝ Մովսէս՝ այն տեղէն ըլլալուն համար այսպէս կոչուած : Այդ աջէ մասնիկը կը տեսնենք ուրիշ բաւերս . վրայ այ , որ տեղոյ մը անուն չին նշանակեր . օրին . Ղեւ

տացի, Բարայէլացի, Դիտուրացի, երբեմն ալ լաւնական մասնական վրայ աւելացրու թեանք եկած օրին. Իսկարիսիացի, Մագրազենացի:

Մամբրէ, որ Մաբաթի եղբայրն է, ինչո՞ւ. Թորենացի չըսուիր՝ քանի որ նորա եղբայրն է. այլ վերձանսդ, Յունարէն *Ἰωνῶτα*, (ընթերցող) որ ըստ եկեղեցւոյ յատուկ դաստիարակութիւն մըն է կղերականաց, Անագանոս ըսուած:

— Անագանոսք, որ թարգմանի ընկերացողք, եւ գործ է նոցա ընթեանու զմարդարէս եւ զմտազիրս եւ զվարդապետականս (Լճք. Պարբ.):

Այս Յունական բառն ալ կը պատահանէ Ասորականիս՝ *Խաբէ*, իսկ մեր բառին ծայրի ոչնէ կամ եղէ մտանիկը Յունական է, *απει. απτι. ἐξρατί*, Երբայցեբերէն. *ἐλλημιστί*, (Յունարէն, Հեղինարէն):

ԹՐՈՒՇԱՅ (*), Պրս. *թէ-բրէ շահ*, կամ *թէ-բրէ շահ-ն*, նշ. թագաւորական մարդարիս:

ՏԱՄԱԼ, ՏԱՄԱԼԻ, ըստ մեզ՝ տանիք, երգ, ճեմիք 'ի վերայ տան, (ՏՃ. ԳԹ): Իսկ ըստ Պարսից ԳԹ-

(*) Ն. Հյկ. Բս. տէ. *սիտա տէյառ*, որ Սուրբ Գրոյ, Պրս. *թէ-բրէ*, իբր մերթ կրտսոյ. որպէս եւ *թէ-բրէ-ն* է սոյգ Սաշիկնակի իսկ Հին Բս. յուսկտա գրէ. Երոշակ (*) կամ Երուշակ, տնորց կամ տնորտ. և կործ. կամ Թրուսանայ, տնորտան:

Վասն որոյ տարտամ մնայ իմաստ բանիս. — Ո՞ իմաստուն վաստակունաց գորտաւորան մարդարիս փոխանակիցէ ընդ տնորց Երուշակի (Եղիշէ Ը.):

(*) Թեբիստ *թէ-բրէ շահ* ճեզմարար տանու է՝ նշանակելու համար իբր *թէ-բրէ-ն*, ըստ սոփարու թեան լեզուի՝ մասնականիս. (Երան. Հեղինակի):

Շահ նշ. որ ինչ 'ի ներքս կայ տան, կարասիք տան, ՏՃ. էջ *սահ-թէ*:

— Լաւ է բնակել տա անկան տամալով (Ա. Կ. ԻԿ. 25):

ՈՐԹ, (սեռ.) ոյ, (դժ.) ալ. Միջիտիեր ընդ՝ որթ, աւ, աջ. Թուր ծուգեայ 'ի Լա Hortus, որ նշանակէ պարտէզ:

Այսպէս Պրս. *թէ-բրէ*, որ նշանակէ՝ ծառ. փոխի 'ի մեզ՝ գրախա. (պարտէզ), եւ Լա. Hortus, որ նշ. պարտէզ, փոխի 'ի մեզ ծառ, (բերայ խաղողոյ) որթ:

— Վնայով զնային ծառք օծանել իւրեանց թագաւոր, եւ տանն ցձիթեմին, Թագաւորեա 'ի վերայ մեր... եւ տանն ծառքն ցիզիմին, Եկ թագաւորեա՝ 'ի վերայ մեր... եւ տանն ծառքն գորթ... եւ տաէ զնոսա որթ, Թողեայ զգինի թագաւորութիւն Ասասւծոյ եւ մարդկան, եւ այլն (ԳԹ. Թ 8—13):

(Տես եւ յուսկտի):

ՈՐԻՉ, Են. *δρουα*, (բառ Հնդկի)՝ 'ի մեզ աթ եւ ԲԲԻՆՉ, 'ի Պրս. *թէ-բրէ*:

ԴԱՐԱՊԱՆ, Պրս. *թէ-բրէ*, զրուսագան, զրոյ: — Դարագանաց՝ որդւոյն կորիսայ (Ա. Մ. ԻԶ. 19):

ՍՏԱՄԱՐՍ, Են. *στουαρος*, արմատ *στουα* (բերան), բառ Յունական:

Իսկ ՍՏԱՄԱՆ, Են. *στεινο*, նոյնպէս Յունական բառ:

Այս երկու բառն մէջ՝ ճայնական մերձաւորութիւն մը կայ բառ վիպարութեան տեղանջաց, եւ այս բնական մերձաւորութեան վրայ ար-

ուեստական մերձաւորութիւն մ'ալ
երեւան կ'ելլէ, երրորդ գիտենք որ
այս երկու բառերը փոխանակած են
ձայնաւորնին, ստամոքս առած է
στέφανοςին ձայնաւորը, եւ ստաման
առած է στόμαχο ինը:

Արդեօք այս մերձեցումը սոսկ
հանգիպում մըն է, թէ մամուսը
միտք մը ունի: Եթէ սոսկ հանգի-
պում է, չարժեր որ խօսուի անոր
վրայ, իսկ եթէ մամուսը միտք մը
կը բովանդակէ, ինչպէս որ կը նշմա-
րուի, ջանանք ցուցընել, եւ լու-
սարանել ըստ կարի: Աւրեմն քիչ
մը յառաջ երթանք, ինչ է ստա-
մոքս ըսուածը:

— Պարկ մը կոկորդէն վար կա-
խուած, կամ թէ աման մը՝ ընդու-
նարան կերակրոց: Ինչ է ստաման
ըսուածը, — Աման մը՝ հեղուկ նիւ-
թեր, գինի, ձէթ եւայլն, պարու-
նակելու, եւ աճա երկրորդ մերձե-
ցում մը: Քիչ մ'ալ աւելի յառաջ
երթանք: Ստամոքս, որ բովանդակ
Սուրբ Գրոց մէջ մէկ տեղ մը մի-
այն ունինք գործածուած, եւ այն
ալ գինույ յիշատակութեան առթիւ.
— Այսուհետեւ մի՛ ջուր եւեթ ըմ-
պիցես, այլ սակաւիկ մի եւ գինի
խառնեալիք վասն ստամոքսի եւ
ստէպ հիւանդութեանց (Ա. Տէմ.
Ե. 23):

Իսկ զարով ստամանին, գիտելի է
որ այս բառը ընդհանուր առմամբ
կը նշանակէ 'ի մեզ' ո՛ր եւ իցէ հե-
ղուկ պարունակելու աման, սա-
կայն յունական բառը στέφανος, ախ-
րապէս գինի լեցընելու աման կը
նշանակէ, եւ աճա այս բացատրու-
թիւնը ստամոքս եւ գէշ բասից քով
բերելով մերձեցման երրորդ կէտ մը
կ'ըմբռնենք, յորմէ եւ հետեւցը-
նենք թէ ստամոքս բառին մուտքն 'ի
լեզու մեր հաւանական չի թուիր
թէ կանխադրն եղած ըլլայ քան
զժամանակ թարգմանութեան Սուրբ

Գրոց, քանզի առաջին անգամ այն
առաքելական թղթմայն թարգմանու-
թիւնն առթիւ փոխ առնուած ըլ-
լայր՝ զէթ ընդ աղօթա կը նշմարուի:
Սակաւիկ մի է գինի եւ հեղուկ
ստամոքս: Գիտելի է գինի եւ ստա-
մոքս բառերուն 'ի բանից մէկտեղ
գործածուելը:

Այսպէս կը մեկնուի նաեւ.
ԹԱՎՈՅԿ, որ ծագմամբ Պարսիկ է,
Ըէէէէէէ ձայնիւ ծանօթ, եւ որ իւր
բնագաւառին մէջ կը նշանակէ բու-
ժակ գինույ, մեր աշխարհը պան-
ղըխտած օրէն 'ի վեր սահմանուած
է նշանակել խեցեղէն աման հեղուկ
մարմին պարունակելու, սակայն եւ
'ի մեզ իսկ կը յիշատակուի գինույ
առթիւ. ուր որ թակոյկ կայ, հան
գինի կայ, պարապ թակոյկ չես
տեսնենք:

— Կային թակոյկք եւ ըմպելիք
թաղաւորին ոսկեղէնք եւ արծա-
թեղէնք, որք էին երկր քիւրուց
քանքարաց, եւ գինի յոյժ արքայի
ըմպելի . . . (Եւթ. Ա. 7):

— Պորա քո թակոյկ ճախարակ-
եայ անպակաս 'ի գինույ խառնելոյ
(Եւթ. Ե. 2): — Ի պակասել գին-
ուոյն ասէ մայրն ցՅխուս, Գինի ոչ
ունին . . . անց էին թակոյկք (*)
կճեսպք վեց . . . լցէք զթակոյկսդ ջը-
րով . . . իրբեւ ճաշակեաց տաճարա-
պեան զջուրն գինի եղեալ . . . ա-
մենայն մարդ զանոյց գինին յառա-
ջագոյն պաշտէ, եւ յորժամ արբե-
նան, յայնժամ գյտին, զու պահե-
ցեր զանոյց գինիք մինչև ցայժմ
(Եւթ. Բ. 3—10):

Դատնալով անցրէն ստամոքսին,
Սուրբ Գրոց թարգմանութեանն յա-
ռաջ մեր նախնիք ստամոքսին ի՞նչ
կ'ըսէին (**):

(*) Յն. 'նքէս, (սակար) ամանցեալ 'ի բու-
սէն Յնքը (ջուր):

(**) . . . Ըրեր նախնիք ստամոքսին ինչ կ'ը-
սէին. որչափ ստոյգ գիտենք Թէ մեր ստամոք

Շատ մտքեր ընդ հրկար յոգնեցան եւ զեռ կր յոգնին այդ աւեղծուածը, այդ Գորգիանեան հանգոյցը լուծելու. սակայն 'ի գուր, վասն զի մահկանացուի մը ասկէ անդին անցնելու հրաման տրուած չէ, «Յայդ վայր եկեացես, եւ այլ մի՛ անցանիցես» (Յ.բ.) : Քերտվելից բոցեղէն սրոյն պահպանութեանը յանձնուած է զրախտին ճամբան, Հերակլեայ խոժոռագէմ՝ արձանք ալ սաստիկ կր պատուիրեն ամենայն ումեք . «Յայսմ վայրէ ոք անդր մի՛ ժառանգի երթալ» (Ե.Ն.Է.) :

Ակնարկ մ'ալ . արդեօք ներկի՞ք է հետեւցընել թէ մերս

ԱՄՌՔ, որ այնքան սերտ կցորդութիւն ունի սոսմէին՝ ե՛ւ ձայնիւն ե՛ւ նշանակութեամբ, հետեւցընել կ'ըրեմ, թէ նորա հորազատ ծնունդն է, քանզի

ԱՄՌՔՈՒՄՆ, կը նշանակէ հայումն, մարտումն կերակրոյ 'ի սասմբսի, Յն. πέντες, եւ πέντω, ապա. πένψω, նշ. եփել, մարսել, նշ. նաե՛ չա-

(ս) բառն Յունարէն πέντες բառին փոխառութիւնն է, նոյնչափ անտոյզ է Սէ հրք փոխ առնուած է Գործածութեան նայելով՝ ճինգերորդ գորէն յառաջ գործածուելուն նշմարանք չունենք . վասն զի առաջին անգամ ճինգերորդ գորուն Սէ ինքնադիր եւ Սէ Թորգմանեալ գրոց մէջ կը գտնենք ։ Բայց . . . իբր արցոյցին բառ շատ եւ անխտիր գործածուելը կրնայ զոնէ սակարկի ինչ հուսանկրածութեան նշան մ'ըլլալ, որ սոյն բառը բոլորովին նոր չէր նսխելի Հայ ուսումնասիրանց, այլ բուսական ծանօթ ։ Այս մեր տկար հուսանկրածութեան ազատ լոյսն աւելի կը լուսաւորուի, եթէ այն բառին կրած փոխառութեան (πέντες 'ի սասմբ) երկու ձայնաւորներուն փոխառութեան կ'ըրեմ, մտադիր ըլլանք, որ ըստ բուսականին կրնայ վկայել Սէ ճինգերորդ գորէն յառաջ մուտք գրած է սոյն բառը մեր մէջ, զոնէ երբորդ կամ չորբորդ գորուն . եւ շատ ընդարձակ գործածութիւն ունենալով՝ փոխառուած եւ ազգային եղած է ։

(Հանդէս Ամսօրեայ, 1887 մարտ) ։

ժառորութիւն, մեղմութիւն ։

ԱՄՌՔԵԼ, — Սարտեաշն մաղձ առ 'ի յամբումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանել (Ն.Ս. Բն. Ին.) : — Լերդին ընկալեալ յորովայնէն զնիւթն, ամբէ եւ նմանեցուցանէ իւր (Ն.Յն.) ։

ԽԱՀԱՄՌՔ, Յն. χιμαίον, կերակուր եփող ։ Կայ նաեւ

ԱՆԱՄՌՔԵԼԻ, Յն. ἀπειτος, իբր անեփ, անմարտիկ, խիտ, պինդ ։ Քիչ մ'ալ կրնա՞նք ընդարձակել, ցուցնելու համար թէ մերս

ՇՏԵՄԱՐԱՆ, յորմէ ձեւացեալն ՄԱՌԱՆ, նոյն արմատէն ծագումն առած են,

ս—տամ—ոքս,

ս--տամ—ան,

չ—տեմ—արան,

(չտե)մ—տանն ։

Որք, ինչպէ՛ս յայտնի է, սահմանուած են նշանակել՝ առաջինը՝ ցորենի համարանոց, եւ երկրորդը՝ զինւոյ պահարան ։

— Սպաւէր . . . զմտանս զինւոյն, եւ զկարասս տմենայն մառանացն տայր բաշխել ազքատաց (Բառչ.) ։ Եւ 'ի բառէս՝ մառան, համառատեալ

ՄԱՐ, նշանակիչ չափոյ հեղուկ իրաց, զինւոյ, ձիթոյ եւ այլն ։

— Տանէին մարս երկուս կամ երկուս (Յ.Ն. Բ. 6) ։ — Քանի՞ ինչ պարտիս, — Հարիւր մար ձիթոյ (Ղ.Ն. Ժ. 6) ։

Նաեւ մամիկս

ԱՐԱՆ, որ կարգ մը բառից վրայ գալով՝ կը նշանակէ իբր տեղի զորօրինակ՝ Աւետարան, Կտակարան, քնարան, քաւարան, ձեմարան եւ այլն, եւ ինչպէս յայտնի կ'երեւայ ձեւացած է 'ի բառէս Ժառան, նշանակելու համար աւելի ընդհանուր կերպով՝ ո՛ր եւ իցէ անդի ։

* * *

ԱՐՀԻ, նոյն ընդ Արք. Յն. արչն, աւաջին, սկիզբն:

ԱՐԷՏ, պիծակ, իշամեղու:

Յն. βρογχος, մարտիս, ջորեակ, եւ ամենայն ազգ մարտիս ապսկանիչք սնդոց: (Այսպէս եղած է չըլլալու համար բրուս):

ՈՏՆ (*), թուի լինել Յն. ὁ ὄσος (ճանապարհ):

— Աւղղիլ զոտս մեր 'ի ճանապարհս խաղաղութեան: — Ուրք քո 'ի շարիս ընթանան: — Օրնեաց զիս Աստուած յոտին քում (Մնք. Լ. 27): Յն. ἐπὶ τῆ σῆ εἰς ὄσῳ, 'ի գալստեան քում, 'ի մտանել քում: — Օրնեաց զքեզ Աստուած յոտին իմում (Անք 30): Յն. ἐπὶ τῷ ποδὶ μου, — Վան ճանապարհորդութեան զայն (աղաչէ) որ եւ զոտն յոտանէ չկարէ փոխել (Իւ. ԺԳ. 19):

Յորմէ
ԸՆԹԱՆԱՄ:

ԱՅԺՄ, — Այժմիկ, (շէտէժէ+):

ՍԱԿԱԻ, — Սակաւիկ մի, (աշ-ճէ ևւ դէր աշ-ճէ):

ՓՈՔՐ, — Փոքրիկ, (+է-չէ-ճէ+):

ՎԱՐԴԱՎԱՌ, այս բառը կը թուի թէ բարգիւղ է Պրս. Էրտէ ևւ շառնէն բառերով, որոց աւաջինը կը նշանակէ՝ բոյն կամ գազար աղաւնոյ ՏՃ Կէ-Վէրճէնէ+։ Իսկ երկրորդը արմատն է մեր վարեմ բույն, եւ աշխարհաբարբն շառնէն:

(*) Շատ բառեր լինին որ միայն վերաբերուածին ունին իրենց արմատին եւ չէ մէկ նոյնուՅեամբ ընդունուած են. այս կարգին են՝ դրախտ, որձ, որտ, ցորեան, եւ այլն:

(տես զբառը): Որով մեր Վարդավառի սօնը նշանակած կ'ըլլայ, աղաւնի թողընելու սօն, սօն աղաւնեաց, (հաւսօն), ՏՃ. Կէ-Վէրճէն Բառայէրէ:

Մեր ազգային պատմութեանն զատենք որ Քրիստոսի ալլակերպութեան սօնը Անահայտայ հոգեկաւոր սօնին յաջորդած է, եւ Անահայտայ սօնին աղաւնի թողընելու սոփորութիւնը կ'անխարկէ՝ նոյն աղաւնի արձակելը տապանէն:

Արտաքին պատմութեանց մէջ Անահայտայ մեծամեր կիթերա կղզւոյն մէջ է, յորմէ կիթերեանն Անահայտանուն սուուն սուած է, քանզի այս դրցուհին աղաւնիներէ լծուած կաւքով ծովուն վրայն անցնելով եկաւ հոն բնակեցաւ, ուրտի այս թաշուր անոր նուիրակն եղաւ:

Սիկիլոյ մէջ ալ սասաններ պաշտօն կ'ընդունէր Անահայտ, որուն վրայով հետե կալը կը պատմութի (եղեւնս յայտնու ժե.):

Ἐν ἐρίκι δὲ τῆς Δικελίας, ἔνθα ἔστιν ὁ τῆς Ἀρροδίνης τοῦ θεοῦ πεινῶς τε καὶ ἄγνος. Κατὰ τινὰ καιρὸν δὴ τινὲς οἱ ἐρικιστοὶ τὰ ἀναγωγία καὶ λέγουσι τὴν Ἀρροδίνην εἰς λίθην ἀπὸ τῆς Δικελίας ἀνάγεσθαι ἀραλεῖς ἐκ τοῦ γώρου αἰ παρτετραὶ γίνοντε ὡς περὸν τῷ θεῷ συναποδοῦνται, κατὰ γὰρ μέγαν τὸν λοιπὸν χρόνον πάλυπολι τὶ πλὴθος τῶν ὀρεῖθων ἐπιπολεῖεν τῷ ναφ τῆς θεῶς προλογίται.

Յայտնի է որ Վարդավառի սօնի ջուր սրսկելու սոփորութիւն մը կայ 'ի մեզ 'ի շէշապի Ղրղեղէնը, Պարսիկքն ալ ունին մեծ սօն մը Ապրիլիէն անուանուող, եւ իրարու վրայ ջուր կը սրսկին: Եւ Պրս. սօնը կը կաատրեն Բէր (արէ) ամառն սասաներոց օրը, յորում արեւը կը մանէ 'ի խեղդարին, եւ կ'ըլլայ աւմաւանուու, եւ կ'ըսուի արեւազարձ խեղդանի: (Տես նաև արէ ևւ աէր):

Դիողոր Սիկիլիացոյն հետեւեալ պատմութիւնն ալ հետաքրքրական է: Ատրուոց Ասկազոն քաղաքին մօտ Տէրսէլա՛ւ անուն զիցուհւոյ մը մեհեան կայ: Դիցուհւոյն զիսէն զատ բողոր մարմինը ձուկ մըն է: Քուրմերը կ'ըսեն թէ Անահիտ այս զիցուհւոյն իրեն դէ՛մ քրած մէկ թշնամանացը 'ի վրէժինդութիւն, անոր սրտին մէջ տարփանք մը արծարծեց Ատորի գեղեցիկ պատանւոյ մը վրայ, եւ այն ամօթալի սիրոյն արդիւնքն եղաւ աղջկան մը ծնունդը:

Ուստի զիցուհին ամաչելով նախ առաջին զայն պատանին անհետացոյց, եւ ապա այն նորածին մանուկը ամայի տեղ մը նետել տուաւ, եւ ինքն ալ տխրութենէն ինքզինքը լիճ մը նետեց, ուր փոխեցաւ 'ի ձուկն:

Իսկ այն նորածին աղջիկը հրաշք ինամուտեցաւ աղաւնիներէ, ուր շատ կային, որք թեւերնուն ներքեւ կը տաքցընէին զանիկայ, եւ իրենց կտուցովը կախի եւ պանիր մօտակայ հանդրուանէ մը բերելով կը սնուցանէին:

Ժամանակէ մը ետքը հովիւներ նկատողութեան աննելով այս թրուշուներուն անստիօր ջանքը, եւ հետազօտելով զաման այն փոքրիկ աղջիկը, եւ գեղեցկութեանը վրայ զմայելելով առին, տարին, թագաւորին հօտապետին ընծայեցին: Այն ալ որովհետեւ զաւակ չունէր, առաւ, մեծ խնամքով սնոց զանիկայ, եւ անուանեց՝ Ծամիրամ, որ Ատորերէն աղաւնի ըսել է:

Այս է Ծամիրամայ ծննդեան առասպելը (Գէրտ, Բ. Գ.):

Այս բանասիրական հետազօտութիւնները թէ եւ քիչ շատ արժէք մ'ալ ունենան, սակայն միշտ գովելի է եւ բարեպաշտական այնպէս ընգոտնել, ինչպէս որ մեր պատմութիւնը մեզ աւանդած է:

ՅՈՒՆԱՊ, Արաբ. Էննու, նոյն նշանակութեամբ:

ՅՈՒՆԱՊԻ, (ծառք):

ՍԱՎՐԵՄ, Լատ. seducere, մոլորեցնել:

ՍԵՐՏԵԼ, (սնդել):

Եւ 'ի հակառակէն

ՍԱՐՏՆՈՒԼ, — Մանուկ սարտուցեալ 'ի ստենէ մօր իւրոյ (Սուրբ, ձև. 2): (Հատուցեալ 'ի ստենէ):

ՏԱՊԱԿ, Պրո. Բուլէ, Բուլէ, Տճ. Բուլէ: Ծատ խորութիւն չունեցող տափակ պնակ՝ սեղանի վրայ կամ կերակուրի գործածելիք:

Յորմէ

ՏԱՓԱՐԱԿ, — Եփին 'ի տափարակն (Ա. Թագ. Ժէ. 20): — Իջեալ 'ի տեղի մի տափարակ (Ղուկ. 9. 17):

ՏԱՓԵՄ, հարթել զհող: — Եթէ զերկիրն պատասելով թողուն եւ չտափիցեն (Ուկ. Բ. Թէս.):

ՏԱՓԱՆ, (գործի տափելոյ)

— Կոշտք տափանօք փխրին:

ՏԱՓԱՔԻԹ, — Զայր... տափաքիթ եւ խորակն (Սուր.):

Յն. πλῆρα, նշ. ափ տափարակ:

ՋՈՊԱՅ, բառ երբ. Էղջու, որ նշ. ծաղրին կամ սեհան, Յն. δριγανον:

ՅՈՒՆՅ, ՅՆԾԱԼ, (իրբ շարժիլ, ցաթկոտնել): (Տես զբառը):

Յորմէ

ՅՆՅՈՒՂ, — Յնցուղք հրոյ, (Տճ. Գըճըճը):

ՏԵՂ, ԵՏՂ, (տես զբառոց) :
Յորմէ 'ի հակառակէն
ՏԵՂԱԼ, բաղդ. հիւսել եւ հոսել :
Իսկ
ՏԱՐԱՓ, ('ի տարփայոյ), բաղդ.
գէճ, գիծութիւն, ամպ, շամբչիմ :
* * *
ՎԱՐԱՏԵԼ, ՎՏԱՐԵԼ,
Յորմէ
ՓԱՐԱՏԵԼ, տես եւ փարիմ :
* * *
ՍՈՂՈՒՆ, (տես զբառոց) :
Յորմէ
ՍՈՒՂ, բաղդ. կարծ եւ կարճ,
ձուկն եւ ձիգ :
* * *
ԲՆԱԻ, (ամենեւին, ՏՃ. հիւ) :

Հայերէնի յատուկ ոճով կր գոր-
ծածուի հարցական ձեւով : Յունա-
րէնը պատասխանող բառ մը չունի :
— Դեւ գոյ 'ի նմա եւ մոլեգնի,
դի՞ քնաւ լսէք նմա (Յօժն. Ժ. 20) :
— Բնաւ եւ անուանի իսկ 'ի
ձեզ ընդէ՞ր պոռնկութիւն (Ա. Կօճն.
Ե. 1) :
— Դու ընդէ՞ր քնաւ պատմես
զարդարութիւն իմ (Սաղ. 45) :
— Ընդէ՞ր իսկ քնաւ մկրտին վասն
նոցա (Ա. Կօճն. ԺԵ. 30) :
Ինչպէս բառը խօսքին կարդէն թէ
որ դուրս ձգելու ըլլաս, խօսքը փո-
փոխութիւն չի կրեր, չայլայլի,
նոյն միտքը կուտայ :
Այս կերպ զրուցուածքի մօտ
թուրքերէնը քիչ մը մօտաւորու-
թիւն ունի, հիւ՛դեօյն չի, օլ՞-ը ֆ- :
Որ նոյնն էր եթէ ըսէր, դեօյն չի,
օլ՞-ը ֆ- :



Յ Ո Ւ Յ Ա Կ Բ Ա Ռ Ի Յ

Ա					
		Ալեւորիմ	317	Ակն (ականք)	250
		Ալիւր	316	Ակն (ակունք)	169-250
Աբեթ	67	Այիք	317	Ակնկալեմ	169
Աբեղայ	292	Ալուջ	277	Ակն ունիմ	169
Ագահ	251	Ալուցք	317	Ակն վանի	343
Ագահեմ	252	Ալք	317	Ակնեխան	165
Ագանիմ	275	Ախնիտոր	316	Ակումբ	128
Ագարակ	275	Ախնիտորաբոյն	316	Ակօս	352
Ագի	356	Ախոյան	112	Ակօս պատասեմ	352
Ագոյք	275	Ախոյեան	112	Ան	19
Ագոն	111	Ախործ	156	ՋԱՆԻ հարկանեմ	242
Ագոնարար	112	Ախորժիմ	156	Ան արկանեմ	19
Ագոնիատայք	112	Ախտ	58	Ահա	334
Ագուգայ	60	Ախտաժէտ	160	Ահարկու	19
Ագուցանեմ	275	Ախտամաղ	158	Ահաւազիկ	334
Ագուաւ	210	Ախտարմող	158	Ահաւանիկ	334
Ագումանդ	88	Ախտարք	303	Ահաւասիկ	334
Ագումանդեայ	89	Ած	126	Ահեկան	313
Ագազուն	278	Ածելի	126	Աղ	316
Ագատ	51	Ածեմ	126	Աղ առնում	317
Ագրն	248	Ածել զհերս	126	Աղ եւ հաց ուտեմ	317
Ագգ	309	Ածխանամ	138	Աղ (փարախ)	317
Ագգ	302	Ածղանամ	138	Աղաք	28
Ագգ առնեմ	302	Ածու	126	Աղազաւ	28
Ագգեմ	302	Ածուխ	138	Աղախին	317
Ագգոյ	302	Ածուղ	138	Աղածբի	311
Ագգր	302	Ակահ	38	Աղակատանք	58
Ագն	76	Ակաղձեալ	181	Աղաղակ	80
Ագոխ	141	Ակաղձուն	181	Աղամ	316
Աթերայ	154	Ական հատանեմ	251	Աղամող	5
Աթու	153	Ականջք	329	Աղամողեմ	5
Աթութայ	333	Ականք	250	Աղանդ	222
Աթուր (առ, ընդ)	154	Ակառն	100	Աղաչեմ	326
Ալեւոյթ	317	Ակատ	113	Աղաջուր	316
Ալեւոր	317	ՅԱԿՏԻՍ կամ	192	Աղարծի	311

Աղարտիմ	316	Աղքատ	34	Ամիճ	211
ՅԱղարտ վարեմ	316	Աղօթիկեր	35	Ամիս	270
Աղաւնի	256	Աղօթք	326	Ամզան	220
Աղբ	196	Աղօրի	316	Ամողք	37
Աղբիւս	196	Աճապարեմ	121	Ամուշ	37
Աղբիւր	195	Աճառ	71	Ամուսին	308
Աղեղն	42	Աճառապատ	71	Ամուսնանամ	308
Աղեղնաւոր	43	Աճեմ	108	Ամուր	114-237
Աղեղնաւորութիւն	43	Աճեցուցանեմ	108	Ամուրի	36
Աղերս	28	Աճիւն	71	Ամաք	359
Աղերս ապականու-		Աճ	276	Ամոքումն	359
թիւն	28	Աճազոնք	229	Ամոքիմ	359
Աղերսեմ	28	Աճամ	52	Ամպ	128
Աղերս մատուցանեմ	28	Աճան	51	Ամպարիշտ	192
Աղէ	126	Աճանամ	52	Ամպարշտիմ	192
Աղէկատ	117	Աճանեմ	52	Ամպրոպ	128
Աղէտք	327	Աճաչեմ	250	Ամբանամ	237
Աղի	316	Աճառն	255	Ամբաւ	291
Աղիճ	59	Աճբ	128	Ամբաւենի	291
Աղիւս	352	Ամբառնամ	245	Ամբոց	237
Աղիւսակ	352	Ամբաստանեմ	128	Ամբութիւն	114-237
Աղիք	317	Ամբաստան լինիմ	128	Ամփոփ	25
Աղիս	182	Ամբար	193	Ամփոփեմ	26
Աղխաղխեմ	182	Ամբարեմ	193	Ամօթ	250
Աղխամաղխ	182	Ամբարձումն	245	ՉԱմօթի ճարկանեմ	250
Աղխեմ	182	Ամբարտակ	245	Ամօթխած	19
Աղկաղկ	35	Ամբարտաւան	245	Այգ	355
Աղկր	200	Ամբաւ	233	Այգի	356
Աղճատանք	59	Ամբիժ	344	Այգորելի	203
Աղճկորդի	59	Ամբոխ	25	Այգորեմ	203
Աղժուկ	80	Ամբոխիմ	25	Այգ	107
Աղմկիմ	80	Ամբոկ	217	Այգչափ	107
Աղնթոր	316	ՅԱմբոկ ածեմ	217	Այգպէս	107
Աղուէս	259	Ամբողջ	164	Այգրէն	107
Աղջամուղջ	32	Ամբոփո	128	Այգքան	107
Աղջիկ	59	Ամբրաւ	291	Այթիո	192
Աղտ	316	Ամբրաւենի	291	Այժմ	360
Աղտաղտ	316	Ամնթիւսթոս	250	Այժմիկ	259
Աղտաղտին	316	Ամնթոլս	250	Ային (մասնիկ)	115
Աղտաղտուկ	316	Ամինախումբ	188	Այլ (ած .)	218
Աղտեղացուցանեմ	316	Ամինաժողով	188	Այլ (շաղ .)	218
Աղտեղի	316	Ամննայն	281	Այծ	355
Աղտիւր	196	Ամննեքեան	281	Այծեամն	191
Աղրայ	221	Ամննեքին	281	Այծեմնիկ	191
Աղցաւոր	317	Ամէն	281	Այծեմնակաճ	310
Աղցք	317	Ամիկ	211	Այծիք	355

Ա. յո՛	10	Անգուշեմ	225	Անծամ	171
Ա. յս (գոյ.)	20	Անդ (գյ.)	170	Անկան	180
Ա. յսահար	20	Անդ (մկ.)	95	Անկանեմ	125
Ա. յս հարցուկ	20	Անդաճեմ	209	Անկանիմ	124
Ա. յսուհետեւ	134	Անդամ	304	Անկեալ կամ	124
Ա. յսչափ	123	Անդանօր	95	Անկանիմ (ընդ)	124
Ա. յսպէս	112	Անդատակ	334	Անկանի	125
Ա. յսրէն	107	Անդատանք	170	Անկ է	125
Ա. յսքան	123	Անդարձ	270	Չէ Անկ	125
Ա. յսքանի	123	Անդարձագիր	270	Անկար	247
Ա. յանում	134	Անդեղայ	24	Անկաւոր	125
Ա. յտուց	134	Անդերձ	270	Անկիւն	24
Ա. յտք	134	Անդերձապետ	270	Անկղիտանամ	58
Ա. յր	289	Անդէճ	209	Անկողին	324
Ա. յր (բ. իւ.)	290	Անդէլ	284	Անկոնեմ	225
Ա. յր մարդ	290	Անդո՛	220	Անկուածոյ	125
Ա. յրեմ	289	Անդոհական	220	Անկու մն	124
Ա. յրի	37	Անդօր	263	Անկուշեմ	225
Ա. յց առնեմ	226	Անդօրր	263	Անկուշտ	49
Ա. յցելու	226	Անդուճք	262	Անհատ	83
Ա. յցելու թիւն	226	Անդրանիկ	304	Անհամ	272
ՅԱ. յց ելանեմ	226	Անդրավարտիք	108	Անհամիմ	272
Անազան	350	Անդրդուելի	215	Անհաւան	245
Անագորոյն	207	Անդրէն	107	Անհիթեթ	134
Անագորոն	207	Ա. յդրէնածին	107	Անհետ	134
Անաուիթ	349	Անդրի	102	Անհմտութիւն	73
Անակնկալ	169	Անդրիանդ	102	Անհարին	260
Անամոքելի	359	Անդրիատ	102	Անհոյ	194
Անանուխ	267	Անդրուար	262	Անհուն	260
Անանջատ	148	Աներ	29	Անձանձիր	322
Անանջրպետ	148	Աներբ	60	Անձաւ	125
Անապակ	100	Աներկեւան	130	Անձկամ	125
Անուպատ	162	Անզգամ	350	Անձկանամ	125
Անառակ	170	Անզգայ	350	Անձկացու մն	125
Անասուն	10	Անէձք	70	Անձկութիւն	125
Անարդիլ	78	Անըմբեր	213	Անձն	12
Անաւազ	91	Անթառամ	319	Անձնամտան	355
Անբասիր	206	Անթիպատոս	101	Անձնատուր լինիմ	12
Անբարեփորձ	39	Անթիփատ	249	ՅԱնձն առնեմ	12
Անգամ	333	Անի (մասնիկ)	115	Անձուկ (գյ.)	125
Անգան	180	Անիծանեմ	70	Անձուկ (ած.)	125
Անգեղ	24	Անիրաւ	145	Անձրեւ	322
Անգիւն	24	Անիրաւեմ	145	Անձահ	292
Անգղ	354	Անիւ	45	Անձանապարհ	117
Անդոսնեմ	225	Անիլիրտ	176	Անձիտեմ	97
Անգու	125	Անիտիր	303	Անձոռնի	102

Անմեղ	225	Անքոյթ	55	Ապաստան	12
Անմեկին	30	Անօթ	51	Ապաստան առնեմ	12
Անմէտ	76	ՅԱնօթ առնում	52	Ապատ	162
Անմուռնջ	90	Անօսր	220	Ապարահ	180
Անմտութիւն	73	Անօրէն	289	Ապարանջանք	326
Անյանց	12	Աչակերտ	46	Ապարանք	180
Անյաւ	22	Աչակերտեմ	46	Ապար աշխարհ	110
Անչարմ	217	Աչխատ	162	Ապարասան	198
Անչէն	162	Աչխատ առնեմ	162	Ապարթանեմ	157
Անչուչա	303	Աչխար	164	Ապարօչ	212
Անոյշ	261	Աչխարեմ	164	Ապացուցանեմ	296
Անութ	52	Աչխարհ	110	Ապուանդակ	49
Անուն	94	Աչխարհաժողով	188	Ապուէն	49
ՅԱնուանէ	94	Աչխարհախումբ	188	Ապաքէն	91
Այս անուն	94	Աչխարհածուհր	47	Ապաքէն զապաք	91
Անուս	298	Աչխարհամատուն	188	Ապաքինեմ	91
Անուր	44	Աչխէն	184	Ապերասան	198
Անուրջք	265	Աչխէտ	100	Ապիմակ	76
Անպատում	346	Աչկարայ	355	Ապիրատ	30
Անպարապ	180	Աչուն	253	Ապիտեմ	186
Անպիտան	287	Աչտանակ	228	Ապչեցուցանեմ	298
Անջատ	148	Աչտարակ	228	Ապչիմ	298
Անջատեմ	148	Աչտանակեմ	228	Ապչութիւն	298
Անջրպետ	148	Աչտեայ	228	Ապուլնայ	348
Անջրպետեմ	148	Աչտիճան	228	Ապուխտ	186
Անտամ	10	Աչտուճ	228	Ապուչ	298
Անտատ	303	Աչագեղ	349	Ապուս	157
Անտատեմ	303	Աչեղ	349	Աս (գյ.)	157
Անտուաղ	321	Աչք	169	Աս եւ ապուս	157
Անտղիւտ	75	Ապա	127	Ապուր	157
Անպիհեր	243	Ապարանութիւն	106	Ապրեմ	157
Անվթար	214	Ապաթարց	121	Ապրպարեմ	341
Անվկանց	195	Ապաժաման	276	Ապրտամբ	217
Անվրդով	215	Ապալեր	8	Ապրտամբութիւն	217
Անտաւ	17	Ապախուրեմ	327	Ապրտակ	214
Անրակ	44	Ապախտ	353	Ապրանք	157
Անցանեմ	11	Ապախտ առնեմ	353	Ապրեցուցանեմ	157
Անցք	11	Ապախտ լինիմ	353	Ապրիմ	157
Անիուտ	87	Ապախտարք	303	Աջ	342
Անքակ	33	Ապականեմ	100	Աջող	342
Անքակութիւն	33	Ապահանեմ	100	Աջողակ	342
Անքատ	93	Ապահարզան	236	Աջողեմ	342
Անքատանամ	93	Ապահարկ	131	Աջողիմ	342
Անքատիմ	93	Ապահով	49	Աս (գոյ.)	45
Անքթիթ	55	Ապաչաւեմ	164	Աս (նախդիր)	45
Անքնին	72	Ապաշխարեմ	164	Աս եւ գնաց առնեմ	103
		Ապառամ	117		

Առագաստ	293	Առթինէ	233	Արած	242
Առաթուր	154	Ասղանի	244	Արածեմ	126
Առած	170	Ասուեայ	166	Արամազդ	289
Առակ	169	Ասուի	166	Արան (մասնիկ)	359
Առականեմ	169	Ասուն	10	Արատ	242
Առականք	169	Ասպանդակ	327	Արարի (բյ. կտր.)	290
Առակեմ	169	Ասպատան	327	Արաց	313
Առակեմ (նշաւակեմ)	169	Ասպատակ	128	Արբանեակ	212
Առ ականէ	169	Ասպար	292-340	Արբենամ	128
Առ առակէ	169	Ասպարեմ	292	Արբի (բյ. կտր.)	128
Առանձին	104	Ասպարէզ	327	Արբշիտ	38
Առանց	11	Ասպարէս	327	Արբունք	129
Առապար	117	Ասպէտ	112-128	Արգաղիր	133
Առաջ	343	Ասպնջականութիւն	294	Արգանատեմ	133
Առաջի	343	Աստ	95	Արգանակ	214
Առասան	198	Աստանօր	95	Արգանդ	133
Առասպել	293 341	Աստիճան	228	Արգասիք	132
Առաստաղ	293	Աստղ	302	Արգաւանդ	133
Առատ	213	Աստղիկ	302	Արգելում	234
Առաւել	158	Աստուած	171	Արգոյ օր	132
Առաւելում	158	Աստուածակոյս	30	Արգոյս	132
Առաւիր	243	Աստուծ	228	Արդ (շղ.)	77
Առաւօտ	241	Ատր	165	Արդ (դյ.)	77
Առաքինի	14	Ատակ	64	ՅԱրդ	77
Առաքինութիւն	14	Ատակեմ	64	Արդար	78
Առաքուն	2	Ատակ լինիմ	64	Արդարեւ	78
Առեղծուած	238	Ատակ ձ	181	Արդ եւս	77
Առեղծում	238	Ատափն	88	Ա՞րդեօք	78
Առեւանդեմ	308	Ատեամ	200	Արդէն	77
Առէջ	190	Ատեան	347	Արդի	77
Առքնիթեր	317	Ատեմ	200	Արդիծնեալ	77
Առիգած	293	Ատէն (աշխ.)	220	Արդի հարսն	77
Առիւծ	237	Ատոք	141	Արդն	125
Առիւթեմ	54	Ատր(իբարդութեան)	313	Արդնրնկէց	125
Առհաւատաշեայ	267	Ատրագոյն	313	Արդու	125
Առնարար	112	Ատրաշէկ	313	Արեգ	15-313
Առնեմ	290	Ատրճանակ	313	Արեգ ամիս	313
Առնում	291	Ատրուշան	313	Արեգ դուն	313
Առողանեմ	15	Ատրդատական (աշխարհ)	314	Արեգ քաղաք	313
Առողջ	342	Արագ	14	Արեգունի	313
Առոյգ	14	Արագաղիր	14	Արեգջիր	313
Առու	22	Արագախամուր	237	Արեգակն	15-313
Առուակ	22	Արագամիտ	14	Արեգակնատննչիկ	206
Առուոյտ	241	Արագեմ	14	Արեւ	238
Առեղն	244	Արագիլ	15	Արեւակ	241
Առեմ	10			Արեւելք	238

Արեւիչուչտ	206	Արուեստականութիւն	172	Աւանդատուն	51
Արեւմուտք	238	Արուեստեմ	172	Աւանդութիւն	51
Արէն (մասնիկ)	289	Արուեստող	172	Աւաշ	106
Արթուն	78	Արուեսակ	206	Աւափիկ	339
Արի	238	Արուք	14	Աւազիկ	334
Արիւն	163	Արջ	104	Աւատ	122
Արիւն խաղողոյ	163	Արջառ	86	Աւատամ	122
Արծաթ	31	Արջասպ	32	Աւար	137
Արծարծանեմ	32	Արջն	32	Աւարեմ	137
Արծուի	238	Արջնաթոյր	32	Աւար հարկանեմ	137
Արծնեմ	32	Արջնողեղ	32	Աւարտ	311
Արկած	243	Արսէն	277	Աւաքեմ	91
Արկանեմ	243	Արտ (նխ. խափ.)	62	Աւել	157
Արկանելիք	243	Արտ (զգ.)	170	Աւել ամեմ	158
Արկղ	199	Արտախուրակ	62	Աւելի	158
Արկահանք	244	Արտախուրեմ	327	Աւետարան	122
Արհամարհ	243	Արտանուագ	62	Աւեր	157
Արհամարհեմ	243	Արտաշատ	162	Աւերած	157
Արհա իրք	243	Արտասահմանութիւն	104	Աւերակ	157
Արհեստ	172	Արտասահմանութիւն	104	Աւերեմ	157
Արհեստաւոր	172	Արտասուք	62	Աւերչ	89
Արհի	360	Արտաւան	245	Աւերչիկ	89
Արձագանդ	329	Արտաքին	62	Աւերն	188
Արձակ	32	Արտաքոյ	62	Աւարդ	312
Արձակալայրք	199	Արտաքուտ	62	Ափ	66
Արձան	32	Արտաքս	62	Ափ յափոյ	67
Արձանանամ	32	Արտեւան	245	Ափն	67
Արճիճ (աշխ.)	157	Արտեւանունք	245	Ափչիմ	298
Արմանամ	237	Արտունութիւն	213	Ափսեայ	221
Արմատ	237	Արտօսր	62	Ափսոս	186
Արմաւ	291	Արք	214	Աք	211
Արմաւենի	291	Արքայ	214	Աքաղաղ	89
Արմն	237	Արքացի	214	Աքացեմ	211
Արմնիմ	237	Արքունի	214	Աքացի	211
Արմուկ	24	Արօտ	190	Աքեացք	211
Արմունկն	24	Արօր	190	Աքլոր	344
Արմաիք	102	Արօրաղիր	190	Աքծան	211
Արչաղոյս	203	Արօրաղիր առնեմ	190	Աքտուեմ	211
Արչաւատոյր	152	Արօրեմ	190	Աքտորանք	104
Արչաւեմ	240	Աւաղ	91	Աքցան	211
Արոյր	157	Աւաղակ	321		
Արու	238	Աւաղան	321		
Արուագէտ	72	Աւաղ	219		
Արուարձական	199	Աւան	94		
Արուեստ	172	Աւանանամ	94		
Արուեստակեմ	172	Աւանդ	51		
				Բ	
				Բա	27
				Բարախեմ	202
				Բարէ	333

Բայ	104	Բանաբաղ	333	Բարունակ	348
Բազմաբեզու	329	Բանդ	23	Բարք	339
Բազմազունի ակն	162	Բանկ	151	Բաւ	233
Բազմախաղիս	182	Բանջար	158	Բաւակ	233
Բազմական	141	Բանտ	23	Բաւական	233
Բազմիմ	141	Բաշ	167	Բաւանդակ	233
Բազմութիւն	141	Բաշխ	167	Բաւեղ	23
Բազուկ	197	Բաշխեմ	167	Բաւիղ	22-23
Բազում	141	Բաչազանք	202	Բրեմ	36
Բաժ	349	Բաւ	8	Բրեաշխ	184
Բաժակ	349	Բաւաշ	86	Բրիշխ	184
Բաժանեմ	349	Բաւնամ	245	Բրիշխ	184
Բաժին	349	Բաւնամ թողում	103	Բեկանեմ	202
Բախում	202	Բաւ	28	Բեկոր	202
Բախտ	24	Բաւտ	24	Բեկտեմ	202
Բակ	202	Բաւտարան	23	Բեհեղ	88
Բակ առում	202	Բաւրանք	206	Բեղմիաւոր	329
Բակ (լուսնի)	202	Բաւրեմ	206	Բեղնաւոր	329
Բակ (ոչխարաց)	202	Բար (մանիկ)	112	Բեմ	111
Բակկախորան	208	Բարակ (ած.)	201	Բեռն	245
Բաճ	219	Բարակ (զյ.)	201	Բեր	213
Բաղ (մանիկ)	202	Բարակ (բորակ)	117-201	Բերան	99
Բաղայք	202	Բարակաման	201	Բերանանամ	99
Բաղանիք	221	Բարազան	201	Ի բերան	99
Բաղարջ	220	Բարաւոր	201	Բերդ	338
Բաղբաղայք	202	Բարբանջ	202	Բերեմ	213
Բաղբաղանք	202	Բարբարոս	209	Բերկրեալ	183
Բաղբաղեմ	202	Բարդ	338	Բեւեկն	233
Բաղբաղանք	202	Բարդեմ	338	Բեւեւ	282
Բաղեղն	42	Բարեկամ	194-282	Բեւեւեմ	282
Բաղձամ	318	Բարեկենդան	216	Բեւր	205
Բաղձք	318	Բարեկենդանու թիւն	216	Բզէզ	89
Բամ	27	Բարի	213	Բզղեմ	89
Բամբասանք	28	Բարկ	252	Բիմեմ	68
Բամբասեմ	18	Բարկ	252	Բժժմանք	149
Բամբիշ	129	Բարկանամ	252	Բժիշկ	149
Բամբիշն	129	Բարկութիւն	252	Բիբ	36
Բայ (բյ.)	28	Բարձ	246	Բիբեմ	36
Բայ (ած.)	27	Բարձումն	245	Բիմ	344
Բայանամ	28	Բարձր	246	Բիծ	344
Բայոց	28	Բարձրանամ	246	Բիր	127
Բան	28	Բարձրաւանդ	313	Բիրաւ	338
Բանակ	199	Բարձրաւանդակ	313	Բիրբ	205
Բանակիմ	199	Բարձրեալ	246	Բիւրարեղուն	329
Բանամ	99	Բարձք	246	Բիւրատպ	205
Բանաստեղծ	355	Բարութիւն	213	Բլլիակ ունկան	249

Բլիթ	249	Բու.	206	Բքարեր	233
Բլշակ	338	Բու թ	68	Բ.թ	82
Բլշակնութիւն	207	Բու ժու.մն	149		
Բլշանամ	207	Բու ծ	68		
Բլու.բ	10	Բու ծանեմ	68	Գ	223
Բխեմ	284	Բուն	199	Գագաթն	344
Բձեմ	344	Բուն ծառայ	199	Գաղաղ	96
Բձկան	344	Բունեմ	99	Գաղան	53
Բզխեմ	284	Բուռ	226	Գաղար	158
Բզջախոն	164	Բուռն	226	Գաղպէն	142
Բզուկ	300	Բու սանիմ	68	Գաղարեմ	207
Բնակ	199	Բու սուգանեմ	68	Գաղարու մն	207
Բնակեմ	199	Բու.տ	68	Գան	68
Բնակութիւն	199	Բու.տատան	104	Գանալէժ առնեմ	301
Բնաւ.	362	Բու.բզն	211	Գանաւ սնոց	313
Բնիւն	328	Բու.բոյ	338	Գանաւ.անգաղ	313
Բնութիւն	199	Բու.բեմ	104	Գանոյք	68
Բնչեմ	89	Բու.բու.առ	233	Գաղեմ	68
Բոզ	174	Բու.բու.գառ	233	Գաղթեմ	34
Բոյսր	43	Բու.բու.մն	104	Գաղութ	34
Բոյսրեմ	43	Բու.բոյսառ	233	Գաղչ	206
Բոկ	249	Բու.բ	233	Գաղա	297
Բոկանամ	249	Բանեմ	89	Գաղապոզի	297
Բոլոք	201	Բանոյիբ	226	Գաղանի	297
Բոլոքեմ	201	Բանոյարեմ	226	Գաղաուկ	297
Բոլջախոն	161	Բանոնամ	226	Գան	309
Բոմբիւն	333	Բանաւ որ	226	Գանան	309
Բայթ	198	Բանաքար	334	Գամ	279
Բայժ	149	Բանեմ	226	Գամ (բյ.)	278
Բայլ	250	Բանի	226	Գամազիտ լինիմ	279
Բայն	199	Բանկիմ	226	Գամազիւտ լինիմ	279
Բայր	101	Բանութիւն	226	Գամ մի	280
Բառ	161	Բանոյի	226	Գամ քան զգամ	280
Բառք	329	Բանեմ	68	Գամիտ	224
Բախանդակ	233	Բարդիւն	221	Գայթեմ	55
Բաժր	233	Բրածեմ	127	Ի գայթի կամ	55
Բասաս	161	Բրդեմ	339	Գայթ Ի գայթ	55
Բար	161	Բրդիմ	338	Գայթակզիմ	55
Բարակ	117	Բրեմ	226	Գայթակզութիւն	55
Բարաս	161	Բրէա	360	Գայիտն	192
Բարբորիա	161	Բրինձ	357	Գայլ (կապանք)	356
Բարբոք	178	Բրու.տ	338	Գայլ	356
Բարբաբեմ	178	Բրապոզն	338	Գայլախաղ	19
Բարաս	161	Բրանամ	338	Գայռ	250
Բարտու.թիւն	161	Բրտութիւն	338	Գան	123
Բոյ	7				

Փանոց	124	ՉՊահանք հարկանեմ	73	Փրտուն լերուք	72
Փանոցիւն	329	ՉՊահանք հարկանիմ	242	Փիր	274
Փան ըմպեմ	123	Փերպոյն	356	Փիրանամ	211
Փանկ	124	Փերան	125	Փիրզ	42
Փան հարկանեմ	123	Փերանդի	125	Փիրկ	42
Փանձ	21	Փերպաստան	325	Փիրկք	42
Փանձակ	22	Փերեղման	264	Փիրք	274
Փանձահաս	22	Փերեղմանակրկիտ	248	Փիւզ	348
Փանձեմ	21	Փերի	191	Փրան	207
Փանչեցուցանեմ	329	Փերժոււմ	347	Փրեմ	207
Փանչոււն	329	Փերմակ	111	Փրկազար	207
Փառապեղ	309	Փզաթ	56	Փրկասանեմ	83
Փա, աղիզ	309	Փղեմ	57	Փլորեմ	207
Փաւս պիւզ	309	Փէթ	57	Փլորումն	207
Փարդափեմ	176	Փէճ	73	Փլուխ	227
Ի գորգափա յանեմ	176	Փէչ	174	Ի զլուխ ելանեմ	227
Փարեղին	200	Փէրպ	133	Ի զլուխ հանեմ	227
Փարեղէն	191	Փէջ	73	Փծուծ	307
Փարի	191	Փէտ	265	Փձեմ	307
Փարչանամ	156	Փէտ	72	Փձուձ	307
Փարչապար	105	Փէր	211	Փմիւթ	325
Փարչիկ	156	Փիւմ	55	Փմիւթ արդ	325
Փարչիմ	156	Փիւմ	55	Փմիւթ եսյ	325
Փարուն	255	Փժղմապոյն	106	Փնամ	207
Փաւ ազան	221	Փժղմիմ	106	Փոպ	297
Փաւ ազաներգու-		Փժմտութիւն	106	Փոզանամ	297
թիւն	173	Փժղմ.ւթիւն	106	Փոճ	274
Փաւ սթ (աչխ.)	96	Փժարմ	160	Փոզեմ	274
Փաւակ	96	Փժտութիւն	160	Փոզջիբ	274
Փաւաւ	74	Փիճանամ	73	Փոզցե՛ս	274
Փաւ սաւապետ	74	Փիճին	73	Փոլ (անուն)	206
Փաւ իթ	135	Փին արկանեմ	123	Փոլանամ	206
Փզու սնք	300	Փին հատանեմ	83	Փոլոյի	206
Փզու եմ	300	Փին	123	Փոլորչի	206
Փելլու մ	207	Փին (մանիկ)	218	Փո՛՛	252
Փելլ	356	Փինեխաղաւթիւն	19	Փո՛՛անամ	252
Փեզարցն	125	Փինեպաշտ	193	Փո՛՛ար	250
Փեղզիկ	197	Փինի	260	Փոլ	297
Փեղզիկանք	197	Փինդ	55	Փողանամ	297
Փեղզիկեմ	197	Փինձ	45	Փո՛՛մ (բյ.)	278
Փեղզիկիկ	356	Փիշատեմ	174	Փո՛՛ք (անուն)	278
Փեղզիկապոյն	218	Փիշեր	77	Փո՛՛մէչ	97
Փեղզնք	197	Փիջութիւն	73	Փոլմ	69
Փես	73	Փրտաւոր	265	Փոյն	217
Փեսամոյն	52	Փրտեմ	72	Փոն (մանիկ)	218
Փեսոյն	73	Փրտուն	72	Փոնեա	57

Գանեաց	57	Գրապանակ	165	Դաշն (տժ.)	90
Գանէ	57	Գրաստ	190	Դաշն (զյ.)	90
Գանչ	162	Գրաւ	267	Դաշնակաւոր	90
Գոչեմ	329	Գրաւական	267	Դաշոյն	90
Գոչեցուցանեմ	329	Գրաւեմ	267	Դաշա	38
Գոռ	80	Գրգանք	42	Դաշտան	38
Գոռամ	80	Գրգեմ	42	Դաշտանիկ	38
Գոսեխ	352	Գրգիւ	42	Դառն	150
Գոտոյ	80	Գրգոեմ	42	Դառնամ	120
Գովեմ	300	Գրգանք	320	Դառնանամ	120
Գորդ	133	Գրեմ	274	Դառնացուցանեմ	120
Գործ	133	Գրիւ	125	Դառնիծ	262
Գործ	133	Գրկեմ	41	Դաս	117
Գործեմ	133	Գրո՛հ	25	Դասեմ	117
Գործի	133	Գոչեմ	329	Դաստակ	38
Գործիական (Տղտլ)	134	Գօս	35	Դաստակերտ	273
Գործօն	133	Գօսանամ	35	Դաստառակ	293
Գորտլ	207-348	Գօտի	135	Դաստիարակ	38
Գորտլիմ	207-348			Դաստ	19
Գորա	205-216			Դաստախազ	19
Գու թ	55			Դաստ առնեմ	19
Գու թեմ	69	Դ (դիմորոշ յօդ)	48	Դատարկ	181
Գու թեան	69	Դագաղք	63	Դատարկածեան	100
Գու դձ	211	Դադարեմ	276	Դատարկանամ	181
Գու ճ	230	Դադար	175	Դատարկապարտ	100
Ի գու ճս անկանիմ	230	Դադարի	175	Դատաւոր	19
Ի գու ճս իջանեմ	230	Դադուկն	175	Դատափետ առնեմ	108
Ի գու ճս կամ	230	Դահանակ	115	Դատիմ	19
Ի գու ճս հարկանիմ	230	Դահեկան	210	Դար	276
Գու մէզ	114	Դահիճ	103	Դար (գազաթն)	276
Գու միզ	113	Դահլիճ	103	Դար (զոյզ թիւ.)	276
Գունագոյն	218	Դադձ	176	Դարան	276
Գունակ	218	Դամարճակ	275	Դարանամուտ	276
Գունաստ	83	Դամբան	224	Դարանիմ	276
Գուն գործեմ	72	Դայեակ	219	Դարազան	357
Գունոյ	25	Դայեկեմ	219	Դատաստան	17
Գունա	25	Դայեկորդի	219	Դարաւանդ	276-313
Գուչակ	69	Դալալիկ	106	Դարրին	153
Գու սան	69	Դանակ	281	Դարրեմ	153
Գու րզէն	200	Դանոյ	210	Դարիմ	276
Գու չէ (բյ.)	278	Դանդաղ	12	Դարիւ եւ դարիւ	204
Գահ՛	25	Դանդաղանք	12	Դարձեալ	121
Գահնիկ	25	Դանդաղիմ	12	Դարման	178
Գասարաւ	75	Դանդաչեմ	12	Դարպաս	331
Գասանեմ	74	Դանդանաւանդ	89	Դաւ	246
Գրապան	165	Դաշխուբան	151	Դաւաճանեմ	246

Դաւանեմ	246	Դժպճեմ	222	Դուլ անեմ	183
Դաւեմ	246	Դժպչի	223	Դուխտ (ի բարգու-	
Դափիւն	153	Դժպճութիւն	223	թեան)	186
Դափր հատանեմ	153	Դի	288	Դուն	118
Դղմնի	332	Դիակն	288	Դունն	120
Դղում	332	Դիեմ	219	Դուտար	185-277
Դեղեւիմ	284	Դիեցուցանեմ	219	Դուր	101
Դեհ	200	Դիմակ	322	Դուրցն	320
Դեհկան	200	Դիմակաւոր	322	Դուրս (ի . առ)	120
Դեհկանութիւն	200	Դիմեմ	322	Դուրս (այլս.)	120
Դեհպետ	200	Դիպակ	223	Դովեմ	153
Դեղ	175	Դիպակագործ	223	Դպլր	181
Դեղ դարար	175	Դիպահաւոր	236	Դպրոց	181
Դեղին	175	Ի զիպահաւոր	236	Դպրութիւն	181
Դեղձ	175	Ի զիպահաւոր կամ	236	Դանապան	275
Դեղձան	176	Դիպիմ	284	Դատիկան	148
Դեհ	174	Դիպող	284	Դսրով	206
Դեսպակ	62	Դիտեմ	61	Դսրովեմ	206
Դեսպան	61	Դիր եւ տար անեմ	103	Դրախտ	17
Դեր (ի բարգու-		Դիւայրուկ	11	Դրատտ	17
թեան)	258	Դիւթ	61	Դրամ	348
Դերանիկ	304	Դիւր	263	Դրանդ	111
Դերեւ	18	Դիւրեմ	263	Դրանցի	111
Դերեւանամ	18	Դիւրին	263	Դրաւչակ	287
Դերձակ	270	Դիք	287	Դրդեմ	215
Դերձան	270	Դրամ	183	Դրդեցուցանեմ	215
Դեւ	288	Դլիին	249	Դրդեմ	215
Դէմ	322	Դլրդեմ	215	Դրդուհեցուցանեմ	215
Դէմ ամսիման	322	Դլրդեցուցանեմ	215	Դրժեմ	90
Ընդդէմ	322	Դմակ	101	Դրնդիւն	215-262
Դէմք	322	Դնդիրք	317	Դրսլ	110
Դէպ	284	Դնդիւն	262	Դրոջմ	287
Դէպք	284	Դնդանք	12	Դրոջմեմ	287
Ի գէպ	284	Դնդչեմ	12	Դրուտդ	349
Դէտ	61	Դնեմ	103	Դրուտտ	335
Դմ. (մասնիկ)	144	Դչխոյ	184	Դրուտդեմ	349
Դմիւեմ	144	Դողամ	131	Դրուտտեմ	335-348
Դմկամ	144	Դողաւն	131	Դրուտտիք	348
Դմնիկ	144	ԶԴողման հարկա-		Դրուժ (ի բարգու-	
Կժողորմեր	213	նիմ	242	թեան)	90
Դժոխք	264	Դոյզն	92	Դրսով	206
Դժուար	144	Դսլ	182	Դրսովեմ	206
Դժուարածին	144	Դսրակ	192	Դրոջ	287
Դժուարու	144	Դու	283	Դրոչակ	287
Դժուարին	144	Դու զնաքեայ	92	Դրոչեայ	287
Դժպատեհ	150	Դուժ	209	Դրոչեմ	287

Յ					
		Եղուկ	145	Երանք	145
		Եղջերիկ	196	ՅՆրաչիտի առնուած	59
Երբայեցիբէն	222	Եղջերու	196	Երաչխաւ որ	49
Երբայեցի	222	Եղջիւր	196	Երաչա	49
Եղ	283	Եղտիւր	196	Երաչաու թիւն	49
Եղանան	283	Էնի	118	Երաւանակ	198
Եղն	69	Էնի (մանիկ)	115	Երաւա	146
Եղնիկ Կազրացի	355	Եպերեմ	355	Երաւաանք	146
Եզր	51	Եպիսկոպոս	61	Երբ	60
Եզր (յակ. անուն)	51	Էս 'ի բարդու-		Երբեմն	60
Եթեր	192	թեան)	285	Երբէք	60
Եթէ	174	Էսամ	154	Երգ	133
Երանեմ	239	Էսամեծ	285	ՅՆրգ արկանեմ	173
Երանել յաչաց	239	Էսանիկն	285	Երգիծանիմ	173
Յազուց Երանել	240	Էսանոք	65	Երգիծումն	173
Ելուդակ	240	Էսանդն	155	Երգիծուցանեմ	173
Ելուդանեմ	240	Էսանդուն	155	Երգ	277
Ելուդն	308	Էսոսանի	285	Երգմնախոր	123
Եկեղեցանամ	181	Էս	283	Երգմնակեր	123
Եկեղեցի	181	Էս (բյ. կար.)	120	Երդնոււմ	268
Եկեղեցուցանեմ	181	Էս ընդ ետ	134	Երզոււմ	268
Եկեղեսիաաւէս	181	Էտղ	196-362	Երզումն ուտեմ	123
Եկի (բյ. կար.)	278	Աս հասեղ	196	Երեխայ	214
Եղանակ	255	Էտու. (բյ. կար.)	120	Երեխայրիք	312
Եղանիմ	239	Էտուն	120	Երեկոյ	131
Եղբայր	195	Էտուր	120	Էնդ երեկոյս	131
Եղեամն	8	Էտուք	120	Երեկոր	131
Եղեո	201	Երաց	14	Երեկորեայ	131
Եղեր	201	Երագեմ	14	Էնդ երեկս	131
Եղերական	204	Երագընթաց	14	Երիտուն	286
Եղերաժայր	204	Երագտուն	14	Երեսք	269
Եղերերզութիւն	204	Երաց	269	Երեր	154
Եղեւնի	256	Երագմոն	235	Երերիմ	154
Եղէպ	261	Երամիչա	305	Երեւակ	241
Եղէպն	87	Երախ	22	Երեւիլ	241
Եզի	59	Երախակայ	22	Երեւիմ	241
Եզի խանձեակ	59	Երախայ	214	Երեւոյթ	241
Եզիծ	59	Երախայրիք	312	Երեսք	285
Եզինջ	59	Երախանք	140	Երեքօրեւր	241
Եզմանեմ	239	Երախաուոր	49	Եր'ւ. բարձն	37
Եզկ	144	Երախախք	49	Երեքտասան	121
Եզկանամ	145	Երակ	121	Երէ	286
Եզկելի	145	Երամ	25	Երէզ	268
Եզկութիւն	145	Երամակ	25	Երէկ	132
Եզձանամ	318	Երանդ	337	Երէն (մանիկ)	289
Եզն	256	Երանի	347	Երէց	285

երթամ	278	երկպառակիր	201	Չասիկ	68
երթայ զիւրովին	230	երկտարի	152	Չատուցանեմ	82
երթեւեկ	286	երկրպագեմ	213	Չարգանամ	132
երի (գյ.)	66	երնջակ	59	Չարդուն	132
Ա.ա երի	66	երնջնակ	59	Չարդ	78
Յերի	66	երուանդաշատ	162	Չարդիս	77
երիզ	268	երբ	154	Չարե՛հ	51
երեզապինդ	268	երբին	60	Չարդարգար (աշխ.)	204
երիթ	268	երբին երբն	60	Չարթնում	78
երիկամունք	66	Եւ	117	Չարկ	242
երինջ	59	Եւ եթ	118	Չարկանեմ	242
երիբար	190	Եւ Ե.Ս	118	Չարկուցանեմ	242
երիտատարդ	312	Եւ թէ	118	Չարճուքեցուցանեմ	243
երխւրեմ	153	Եփեմ	340	Չարճուրթ	243
երկ (ի բարդու- թեան)	130	Եփոյ	340	Չարմ	232
երկաթ	31-130	Եփոյ	340	Չարմայր	235
երկաթագամ	279	Եօթն	151	Չարմանամ	237
երկայն	132	Եօթնեակ	151	Չարմացումն	237
երկայնամիտ	163	Եօթնեքեան	151	Չարտուղիմ	42
երկայնամտեմ	163	Եօթն Նազար	151	Չաւակ	277
երկայնամտութիւն	163			Չաւեշա	122
երկան	130	Չ		Չաւեշտարար	122
երկանաքար	130	Չազիր	321	Չաւղումն	128
երկար	132	Չալատիմ	113	Չբասնք	128
երկրայիմ	28	Չամած	277	Չգածիմ	126-351
երկեզ	131	Չոգփաղփիւն	196	Չգածնում	126-351
երկերբբբբ	241	Չոյրանամ	14	Չգածուցանեմ	351
երկեցուցանեմ	131	Չանազան	76	Չգամ	350
երկեան	130	Չանազանեմ	76	Չգայուն	350
երկիզ	131	Չանգակ	329	Չգայունմ	250
երկին	132	Չանդանեմ	125	Չգառտ	350
երկիր	132	Չանգազան	329	Չգալուցանեմ	350
երկիր պագանեմ	212	Չանգուած	125	Չգան	350
երկիցս	131	Չանդիկ	180	Չգենում	350
երկիւզ	131	Չանիսուլ	330	Չգեստ	350
երկիւզ ունիմ	131	Չանկազան	329	Չգեցուցանեմ	350
երկն	131	Չանցանեմ	11	Չգնամ	207
երկնեմ	131	Չանց աւնեմ	11	Չգոյշ	351
երկնչիմ	131	Չառածանիմ	126	Չգոյշ լինիմ	351
երկրտասան	121	Չառամ	319	Չգուշանամ	351
երկու	130	Չառամիմ	319	Չգուշայուցանեմ	351
երկունք	131	Չառանդանք	11	Չգօն	350
երկուորեակ	102	Չասիկ	101	Չեան	69
երկուորիք	102	Չաս	82	Չեկուցանեմ	303-350
երկարաակ	201	Չատանեմ	82	Չեկուցումն	303

Ձեզխ	153	Ձոհրապ	210		է
Ձեզծ	239	Ձոյգ	320		
Ձեզծանիմ	239	Ձոյգոսասա	183	էդ	355
Ձեզոււմ	251	Ձոպայ	361	էշ	145
Ձեզուն	251	Ձով	322	էրէ	286
Ձեզչեմ	328	Ձովոյ	320		
Ձեզջ	318	Ձովոյիմ	320		Բ
Ձեմեղեմ	225	Ձովոյութիւն	320		
Ձենլի	69	Ձուարակ	277	Ըզձամ	318
Ձենոււմ	69	Ձուարթ	78	Ըզձամում	318
Ձեաւմ	154	Ձուարթանւում	78	Ըմբերանեմ	213
Ձեառուն	154	Ձուարթկամ	78	Ըմբերեմ	213
Ձեաեղեմ	196	Ձուարթուն	78	Ըմբոսա	128
Ձեաեմ պահեմ	196	Ձուարձանւում	78	Ըմբոսանւում	128
Ձերթ	269	Ձուգեմ	320	Ըմբունեմ	226
Ձերծանիմ	347	Ձուգութիւն	320	Ըմպանկեմ	128
Ձերծոււմ	347	Ձուոյ	320	Ըմպեմ	128
Ձգուեմ	321	Ձուսոյ	249	Ընդգայք	324
Ձէն	69	Ձուա	264	Ընդոյզ	141
Ձըմբաղ	128	Ձուբ	197	Ընդ	118
Ձընդան	79	Ձուբկ	214	Ընդաթուբ	154
Ձի	173	Ձոբանչ	306	Ընդարձակ	32
Ձի	173	Ձուպեմ	249	Ընդարձակագոյն	32
Ձի*	172	Ձանեմ	264	Ընդարմանւում	237
Ձիւ՛րգ	78	Ձարխօս	197	Ընդգրկեմ	41
Ձիրար	112	Ձրահ	51	Ընդել	271
Ձիրջ	318	Ձրանաք	51	Ընդելանեմ	240
Ձինեմ	69	Ձրանեա վարիմ	197	Ընդելու զանեմ	240
Ձինուար	69	Ձրաւ	51	Ընդերք	317
Ձի՛նչ	172	Ձրաւեմ	51	Ընդէր	317
Ձիջանիմ	85	Ձրկեմ	214	Ընդհանուբ	44
Ձանւում	252	Ձրոյց	102	Ընդհանրական	44
Ձկձագոյն	53	Ձրուան	106	Ընդօրիջեմ	112
Ձկձեցուցանեմ	53	Ձօզ	82	Ընդօստ	127
Ձկձեցուցիչ	53	Ձօզեմ	82	Ընդօստ ընդօստ	127
Ձկձիմ	53	Ձօչաստայութիւն	221	Ընդօստնոււմ	127
Ձմբրիմ	320	Ձօչաքազութիւն	221	Ընդօստուցանեմ	127
Ձմիլին	225	Ձօչոս	221	Ընդունայն	260
Ձմնդկեմ	225	Ձօչատել աչոյց	221	Ընդունիմ	259
Ձմիլին	225	Ձօբ	122	Ընդօլլիմ	323
Ձմիլին	225	Ձօբալար	122	Ընթանւում	360
Ձմուսս	92	Ձօբաւար	122	Ընթեանոււմ	271
Ի վնին	76	Ձօբէն	289	Ընթերցուած	271
Ձանեմ	76	Ձօբութիւն	122	Ընթրիք	303
Ձահ	3			Ընծայ	66
Ձահեմ	3			Ընկալոււմ	107

Ընկենում	124	Թան	70	Թել	249
Ընկեր	35	Թանամ	70	Թեկն	30
Ընկիճեմ	124	Թանաք	70	Թեղօշ	355
Ընկրում	324	Թանթրուենի	330	Թեր	258
Ընկրուզանեմ	324	Թանկ	210	Թերանում	258
Ընկղմեմ	324	Թանկազին	210	Թերեւ	18
Ընկճեմ	124	Թանկազնի	210	Թերթ	319
Ընկողմանիմ	354	Թանձր	291	Թերի	258
Ընկոյզ	141	Թանչք	183	Թերիակէ	24
Ընկրկեմ	41	Թանց	11	Թեւ	108-284
Ընձայ	66	Թաշկինակ	219	Թեւակոխեմ	284
Ընձախոտ	165	Թառամիմ	319	Թեւեմ	284
Ընձեռայ	66	Թառանչ	86	Թեփ	108
Ընձեռեմ	66	Թառանչեմ	86	Թեքեմ	142
Ընձիւղ	59	Թասր	181	Թէ	174
Ընձիւղեմ	59	Թարաթոս	306	Թէատրոն	181
Ընջուղ	59	Թարախ	163	Թէկն	30
Ընտել	271	Թարզման	121	Թէմ	322
Ընտիր	303	Թարզմանեմ	121	Թէոգորոս	170
Ընտրեմ	303	Թարզմանու թիւն	121	Թթու	149
		Թարթափանք	246	Թիզ	148
		Թարթափել ակոն	246	Թիթեղն	318
		Թարթափիմ	246	Թինգ	262
		Թարթափումն	246	Թիւ	284
Թագ	63	Թարմ	319	Թիւմ	186
Թագաւոր	63	Թարմատար	119-319	Թիւն (մասնիկ)	218
Թաթ	120	Թարչամիմ	319	Թիւր	258
Թաթախեմ	64	Թարց	121	Թիւրեմ	258
Թաթաներձ	120	Թաւ	311	Թիւրիակէ	24
Թաթաղուն	64	Թաւալեմ	218 345	Թլիփ	249
Թաթաւեմ	246	Թաւալեցուցանեմ	345	Թլիատու թիւն	249
Թալանում	316	Թաւարծի	311	Թխանամ	37
Թալկանում	316	Թաւուտ	311	Թխեմ	37
Թալուկ	316	Թափ	246	Թխեմ	38
Թախանձեմ	251	Թափառական	246	Թղթեան	318
Թախանձ	251	Թափառիմ	246	Թմրիք	319
Թախիծ	103	Թափեմ	246	Թմրուկ	320
Թախմու թիւն	103	Թափեմ զգինի	246	Թմրու թիւն	319
Թախարզ	22	Թափուք	181	Թմրիմ	319
Թախոյկ	358	Թափօր	246	Թմրու թիւն	319
Թաղամաւոր	312	Թաքթաքուն	63	Թնդամ	262
Թաղամաւոր	312	Թաքուն	63	Թնդիւն	262
Թաղար	209	Թաքուցանեմ	63	Թնձկամ	224
Թաղեմ	64	Թաքչիմ	63	Թնջուք	225
Թաղկիմ	316	Թեզան	190	Թնամանք	144
Թամբ	128	Թեթեւ	284	Թնամի	144
Թայրաթոս	306				

Թոթովեմ	284	Թրքեմ	320	ժուժեմ	268
Թոթիւն	17	Թքանեմ	142	ժուժկալ	268
Թողաթիւն	182	Թրաց Թքանեմ	142	ժուկալեմ	268
Թողում	182	Թօթափել	246	ժպիտ	293-341
Թոյլ	182	Թօթափել ական	246	ժպիրն	293-340
Թոյլ ամենեմ	182	Թօթափել զարտու-		ժպրնութիւն	293-340
Թոյլ ասմ	182	ւանունս	246	ժպտիմ	293-341
Թոյն	222	Թօչնիմ	236	ժտեմ	160
Թոն	351			ժտիմ	160
Թոնիր	110	Ժ		ժտութիւն	160
Թոչակ	150			ժքթեմ	285
Թսպեմ	153	ժամ	276	ժքթեցուցանեմ	285
Թսպրակ (աշխ.)	207	ժամանակ	276	ժքթիմ	285
Թուն	190	ժամանեմ	276		
Թովեմ	246	ժայթքեմ	284	Ի	
Թորիմ	192	ժայտ	117	Իբբ	60-112
Թորիմ որիմ	192	ժանգ	187	Իբրեւ	60
Թորուսիւ	192	ժանդ	143	Իբրու	60
Թուզ	148	ժանկ	187	Իծ	205
Թուխ	149	ժանխբ	221	Իլ	117
Թուեմ	284	ժանուար	63	Իղձ	318
Թուիմ	284	ժանտ	143	Իճ (ժանիկ)	218
Թուիբ	284	ժանտաթղենի	143	Իմանամ	76
Թուխ	37	ժանտամուտ	143	Իմաստ	289
Թուզթ	318	ժապաւէն	49	Իմաստակ	289
Թումր	128	ժասանդեմ	309	Իմաստնագոյն	218
Թունդ	262	ժժմակ	309	Իմաստնանամ	289
Թուր	101	ժիթբ	285	Իմաստուն	289
Թուրմ	319	ժիմանկ	309	Իմն	140
Թուրջ	319	ժիր	147	Իմնէ	140
Թուփ	68	ժլատ	252	Ինեւ (ղեր. գրծ.)	165
Թուք	142	ժխոր	265	Ինձ (անուն)	165
Թոքք	142	ժխորիմ	265	Ինձ (ղեր. տրակ.)	165
Թասնիմ	276	ժխտեմ	326	Ինն	208
Թախբ	276	ժմերես	160	Իննսուն	208
Թաչիմ	276	ժմերտ	160	Ինչ (գլ.)	172
Թաչուն	276	ժմերտեալ	160	Ինչ (ած.)	172
Թրեմ	320	ժմերտիմ	160	Իոք	172
Թրիք	320	ժմտիմ	105-264-293	Ինքս	172
Թրծեմ	320	ժողխիմ	321	Ինքզ	172
Թրծոց	320	ժողով	321	Ինքզ	172
Թրծուն	320	ժողովեմ	321	Ինքն	172
Թրմեմ	319	ժողովուրդ	322	Ինքնագոյ	278
Թրուչայ	357	ժողովրդանոց	322	Ինքնակաց	278
Թրչեմ	319	ժոյժ	268	Իչխան	184
Թրքած	320	ժուժամ	268	Իչխեմ	184

Իչ (մասնիկ)	218	Լեզու մ	175	Լուսլիք	177
Իջանեմ	85	Լեզի	261	Լուսնալիք	177
Իսկ (զյ.)	309	Լեռում	175	Լուսնամ	177
Իսկ	315	Լերդարեկեմ	209	Լու ՚ի լու	175
Իսկ արդ	315	Լերդարոյթ	281	Լուծք	253
Իր	145	Լերկ	8	Լուծանեմ	253
Իրական	145	Լեռն	188	Լումայ	98
Իրան	145	Լի	3	Լուծաշարիս	272
Իրազգաց լինիմ	351	Լիապատար	344	Լուռ լինիմ	176
Իրազեկ լինիմ	351	Լիզանեմ	175	Լուռ մուռ	90
Իրաւ	145	Լիզու մ	175	Լուսարեւր	3-206
Իրաւ անեմ	145	Լիկախնոս	250	Լուսաւորեմ	3
Իրաւ տամ	145	Լիճ	111	Լուտին	3
Իրաւունք	146	Լինիմ	3	Լուտինեակ (աշխ.)	355
Յիրաւի	145	Լինտր	317	Լուտն	3
Իրար	66	Լիր	4	Լուտնակ	3
Իրեար	66	Լիր արկանեմ	4	Լուտնակայ	3
Իրերաց	66	Լիրր	155	Ի լուտնակի	3
Իրօք	145	Լիցք	343	Լուտամ	213
Իցէ	278	Լիկեմ	11	Լուր տանեմ	175
Իցիւ	278	Լիկու մն	11	Լուրի	175
Իւչ	251	Լլուկ (ի բարդու-		Լուրջ	176
Իւղաթուրմ	319	թեան)	11	Լուցանեմ	3
Իւսիրոս	234	Լլիկիմ (աշխ.)	11	Լուցիկ	3
Իւր	66	Լծեմ	253	Լլիրծ	155
		Լծորդ	253	Լլիրչ	155
		Լկամ	11	Լլլրծուտ	155
Լախտ	230	Լկան	80	Լլլրչանք	155
Լական	80	Լկնիմ	250	Լանեմ	176
Լամ	177	Լկախ	250	Լանեմ	175
Լամր	155	Լկախիմ	250	Լանանամ	3
Լայն	80	Լկախիք	250	Լանեցուցանեմ	3
Լայքայ	88	Լճակ	111	Լրու թիւն	4
Լանջք	207-340	Լմում	50	Լրտես	61
Լաջակ (աշխ.)	212	Լմընցընեմ (աշխ.)	178	Լցի (բյ. կար.)	5
Լապանր	190	Լոգանամ	297	Լցուցանեմ	5
Լասա	18	Լոկ	297	Լքանեմ	11
Լաստափայտ	18	Լոկ	297	Լքու մն	11
Լար	44	Լոզակ	297	Լոդիկ	191
Լաւ	162	Լոզամ	297		
Լափեմ	147	Լոյծ	253		
Լեառն	8	Լոյս	3		
Լեառն դիւնայն	36	Լոյս անեմ	3	Խար	269
Լեարդ	280	Լործն	44	Խարերայ	28
Լեզու	175	Լորա	175	Խարէութիւն	269
Լեզուազար	207	Լու	5	Լնդ իարա	269

նարանք	269	նանչեմ	329	նախուցանեմ
նազմ	109	նանչիւն	329	նեթկեմ
նաթարեմ	304	նանտամ	17	նկամուտ
նաժամուժ	209	նաչն	185	նկամտեմ
նալում	124	նաչնագորման	185	նկլք
նալկին (աչխ.)	351	նաչնարամ	185	նկլք նաւու
նախաց	140	նաչ	56	նեղ
նախացոց	140	Ի խաչ ելանեմ	240	նեղաթիւր
նախուտ	33	Ի խաչ նանեմ	240	նեղոյ
նախտեմ	33	նառն	114	նեղղեմ
նաժանեմ	53	նառնակ	114	նենոյ
նաժառեմ	53	նառնակեմ	114	նեչերանք
ոլակ	34	նառնակիւմ	114	նեչ
նա՛	34	նառնակաթիւն	114	ներեւէչ
նա՛հագործեմ	34	նառնագանձ	114	նեց
նա՛համոք	34-359	նառնաճագանձ	114	նեցեկոյս վճիռ
նազ	182	նառնամանն	114	նեցի
նազ (գետոյ)	181	նառնարան	114	նեցի (ծովային)
նազալիկ	182	նառնեմ	114	նզեմ
նազալիք	182	նառնել զբաժակն	114	նէթ
Ը՛նոյ խազ	182	նառնելիք	114	նէնէչ
նազախորդ	34	նառնիխուռն	114	նէչ
նազազ	181	նառնիճ	114-323	նթան
նազազու թիւն	181	նարագուլ	15	նթեմ
նազամ	182	նարագան	221	նթում
նազ անեմ	182	նարան	300	նժգժպոյն
նազուտարտ	311	նարալեմ	176	նիզախ
նազուլ	34	նարրուլ	349	նիզախեմ
նամիրմ	237	նարդախ	303	նիթ
նայթ	54	նարիսխ նաւու	140	նիթամ
նայթոց	54	նարիպեմ	176	նիթք որովայնի
նայծ	54	նարիսարեմ	176	նիթ
նայտամ	55	նարիսափեմ	176	նիղք
նայտառակ	169	Առ խարիսափ	176	նիղճ
նայտառականք	169	նարիսուլ	176	նիճ
նայտառակեմ	169	նարձ	140	նիտտ
նայրիք	213	նարոյկ	77	նից
նան (ասկառ)	265	նարտեմ	353	նլեմ
նանոյ	17	նարտոց	353	նլինք
նանոյակաթ	17	նաւ	74	նլիրոյն
նանորամ	17	նաւար	74	նլուրոյն
նանդազակաթ	17	նաւարին	74	նլրաթիմ
նանդազաթիմ	17	նաւարտ	311	նխայթ
նանձ	252	նաւ ի՛ խաւ	74	նխայթիմ
նանձարուրք	252	նաւ ՚ի խաւոյ	74	նխմեմ
նանութ	52	նախանեմ	56	նխնչեմ

կիսնջիւն	330	կոնեմ	193	կորթանամ	277
կիսուտ	282	կոներ	250	կորէն	220
կծրիծ	344	կոհուն	193	կորիսիս	140
կծրծեմ	344	կոհոր	35	կորիս	133
կծկեմ	55	կոյ	34	կորիսորատ	193
կծուծ	55	կոյակ	34	կորհ	193
կզճեմ	318	կոյանամ	34	կորհիմ	193
կզունջն	330	կոյզ	240	կորհուբզ	193
կման	282	կոյլ	301	կորչ	156
կմբակից	128	կոյս	240	կորչակ	148
կմբակցութիւն	128	կոյս տամ	240	կորչակահար	148
կմեմ	282	կոյր	300	կորչիմ	156
կմոր	327	կննարհ	300	կորտակեմ	121
կնամեմ	71	կննաւ	155	կորտիկ	206
կնամ տանիմ	71	կոնջ	128	կոց	54
կնամի	71	կոնջանք	128	կոցեմ	54
կնամութիւն	71	կոչոր	155	կոցտեմ	55
կնայեմ	71	կոչ	56	կուեմ	300
կնդպին	218	կոչընդակն	56	կուզեմ	240
կնդամ	17	կոչընդոսն	56	կուզումն հերաց	240
կնդամայի	17	կոզան	56	կութ	54-55-345
Ա. խնդին	17	կոչորոց	155	կուծ	209
կնդիր	303	կոչորոյիք	155	կուծաղուծ	209
կնդրեմ	303	կտորչ	156	կուծաստան	209
կնծիզ	11	կտասանամ	304	կուծգուծ	209
կնծղամ	11	կտաստիան լինիմ	304	կուծեմ	240
կնծոր	276	կտաստիանութիւն	304	կուլ	176
կնծոր	276	կտա	81	կուխ	84
կնծոց	128	կտասն	326	կուզ	139
կնուտ	55	կտանեմ	326	կուճաց	121
կնջեմ	330	կտորիմ	304	կուծ	282
կնջոց	128	կտր	193	կումբ	128
կոպ	174	կտրամանց	146	կուն	57
կուզակ	57	կտրամանկիմ	146	կունաւագութիւն	217
կուզան	101	կտրամանկութիւն	146	կունց	25
կոժոռիմ	156	կտրան	300	կունկ	25
կոչ	301	կտրանարց	300	կունն	114
կոխամ	282	կտրաչէտ	289	կուսափումն	240
կոկ	193	կտրափիտ	263	կուրձ	140
կոկամ	193	կտրց	133	կուց	55
կոհ	193	կտրզ	215	կուփ	56
կոհակեր	34	կտրզամ	215	կուփ	56
կոհակերանոց	34	կտրեմ	193	կուփ	125
կոհակերեմ	34	կտրեմ (փորեմ)	193	կուփիմ	114
կոհակերութիւն	34	կտրենացի	356	կառլ	125
կոհափաճատ	34	կտրիմ	277	կառլիմ	125

ճռնիցուցանեմ	125	ճօնայր	305	Մուսլեմ	138
ճտասիրտ	171	ճօք	304	Մուխ	321
ճտերախ	22			Մափ	67
ճտոր	171	Մ		Մափս հարկանեմ	67
ճտութիւն	171			Մափ զձափի հար-	
ճտիր	303	Մագ	138	կանեմ	67
ճաղանք	58	Մագեմ	138	Մեծեմ	85
ճաղտանք	58	Մալարար	326	Միր	106
ճաղանմ	58	Մայեմ	138	Մերատածեմ	139
ճտողեմ	58	Մայք	138	Մերատածութիւն	139
ճարանք	303	Մարեմ	138	Մերպ	137
ճարեմ	303	Մարք	138	Մեփ	67
ճրախ	140	Մածանիմ	118	Մեփեմ	67
ճրախնան	140	Մածկեմ	139	Մեքեմ	218
ճրախոյս	140	Մածուկ	139	Մեքենայ	218
ճրախունք	140	Մաքք	139	Միածան	135
ճրախուսեմ	140	Մակ	139	Միլ	138
ճրամ	319	Մակեմ	139	Միծաղ	136
ճրամատ	319	Մաղ	136	Միծառն	136
ճրամատութիւն	319	Մաղարար	326	Միծեռն	136
ճրամատեմ	319	Մաղիկ	136	Մին ('ի բարդու-	
ճրատ	87	Մաղկազարդ	203	թեան)	29
ճրատեմ	87	Մաղր	136	Միր	32
ճրատ ատմ	87	Մամ	171	Միր կաթին	102
ճրատու	87	Մամածուռ	32	Միրան	166
ճրացեմ	140	Մամակալ	171	Միրանի	166
ճրապք	140	Մամելիք	171	Միրդ	320
ճրթին	277	Մամիմ	171	Միրտ	320
ճրթնանում	277	Մաղղան	166	Միւ	244
ճրիմ	176	Մար	106	Մլիմ	138
ճրոխատ	215	Մարաքաղաք	100	Միան	138
ճրանում	156	Մարազոյն	106	Միանելի	138
ճրտուիլ (զյ.)	156	Մանակունք	76	Միեմ	138
ճրաչիմ	156	Մանակեմ	76	Միմիկ	138
ճջան	55	Մաննաղ	13	Մծեմ	85
ճզանեմ	55	Մաննաքիմ	13	Մծումի	136
ճփանեմ	56	Մանր	45	Մկոյի	309
ճփեմ	56	Մանթի	76	Մղիւ	138
ճօթ	54	Մուս	136	Մղրիւ	111
ճօթանամ	54	Մառայ	317	Մղուս	138
ճօլ	44	Մառայութիւն	317	Մմակ	49
ճօլիւն	304	Մարաւ	321	Մնանիմ	29
ճօսեմ	305	Մարաւեմ	321	Մնգիմ	25
ճօսիմ	304	Մարաւի	321	Մնծղայ	11
ճօսիմ (հրդ. խնդ.)	305	Մարիւր	31	Մնկասէր	25
ճօնակ	305	Մարրեմ	31	Մնկիմ	25

Մնունդ	29	Կաթողներմ	58	Կայ (զյ.)	279
Մնօս	138	Կաթողիկեայ	352	ՋԿայ առնում	279
Մոմ	110	Կաթողիկէ	352	Կայթ	88
Մոյլ	251	Կաթոտ	58	Կայթ (խաղ)	55
Մոպք	322	Կաթոայ	343	Կայթեմ	55
Մով	321	Կալ (անուն)	280	Կայրակ	19
Մովամոյն	52	Կայ լուանի	280	Կայծ	54
Մործոր	192-232	Կայանաւոր	107	Կայծակն	54
Մորաւնն	192	Կալանք	107	Կայկայիմ	279
Մոց	297	Կայում	107	Կայճ	310
Մուէն	244	Կախաղան	21	Կայմ	280
Մութ	138	Կախարդ	303	Կայուն	279
Մուծ	85	Կախարդատար	331	Կայր	307
Մուղակ	252	Կախեմ	21	Կայտառ	55
Մունկք	24	Կակազ	116	Կայտիւ	55
Մունր	45	Կակաղտա	116	Կայտեմ	55
Մունր անեմ	45	Կական	226	Կանայ	45
Մունր դնեմ	45	Կականաբարձ	227	Կանդնիմ	124
Մունր կապեմ	45	Կականեմ	227	Կանդուն (չափ)	124
Մունր կրկնեմ	45	Կականունն	226	Կանդուն	124
Ի ծունր իջանեմ	45	Կակաչ	116	Կանդաղիմ	195
Մուռ	32	Կակղեմ	34	Կանեփ	219
Մուր	166	Կակուղ	34	Կանթեղ	325
Մուփ	322	Կահ	252	Կանխագոյն	16
Մպնիմ	293-341	Կաղ	328	Կանխեմ	16
Մպտիմ	293-341	Կաղամ	328	Կանոն	124
Մսեմ	32	Կաղ 'ի կաղ	328	Կանուխ	16
Մուռթիւն	32	Կաղամախ	69	Կանչեմ	329
Մրանամ	32	Կաղամար	69	Կանչիւն	329
Մրար	31	Կաղամբ	70	Կաշառ	307
Մրարեմ	31	Կաղին	141	Կաշատակուրծ	31
Մփանք	322	Կաղին արքայական	141	Կաշատեմ	307
		Կաղին վայրի	141	Կաշի	97
		Կաղնի	141	Կաշկանդեմ	195
		Կաճ	310	Կատար	167
Կագ	117	Կաճատ	275	Կատար (բոյս ինչ)	167
Կապիմ	117	Կամ (բյ.)	278	Կատարճ	126
Կազգուրեմ	171	Կամ (չղ.)	279	Կապեմ	202
Կազմեմ	79	Կամակոր	234	Կապերա	126
Կազմութիւն	79	Կամակորեմ	234	Կապէն	292
Կաթ	88	Կամար	328	Կապիկ	221
Կաթեմ	88	Կամիմ	282	Կապիճ	126
Կաթիլ	88	Կամն	279	Կապոյտ	45
Կաթն	87	Կամնասայլ	279	Կապուտ	203
Կաթողի լինիմ	58	Կամուրջ	328	Կապուտակ	45
Կաթողին	58	Կամք	282	Կապտեմ	203

կատան	248	կարիճ	347	կետար	306
կատանչ	86	կարիք	248	կեր (մանիկ)	248
կատաչ	86	կարծ	31	կերակուր	323
կատափարեմ	339	կարծեմ	31	կերայ (բյ. կար.)	323
կատափն	227	կարծիք	31	կերկերիմ	197
կատափնասեմ	227	կարծր	31	կերան	169
կատուցանեմ	18	կարկամիմ	326	կերպ	151
կառչիմ	18	կարկանդակ	326	կերպաս	110
կառք	18	կարկաչեմ	116	կերպարան	151
կառիա	92	կարկա	18	կերպարանա որ	151
կառիմ	314	կարկառեմ	18	կերտ	274
կասեցուցանեմ	314	կարկառիմ	18	կերտեմ	274
կասկած	54	կարկատեմ	248	կզակ	57
կասկածեմ	54	կարկատուն	248	կէս	41-314
կասու մ	279	կարկիհան	115	կէս	57
կաստակ	191	կարկեցուցանեմ	115	կէս (.)	57
կաստակերդութիւն	173	կարկիմ	115	կթեմ	88
կաստակութիւն	191	կարկին	325	կթտա	58
կաստաղենի	143	կարկուտ	248	կթուցեալ	58
կաստաղի	58	կարճ	347	կիզոււմ	54
կաստար	178	կարճամիտ	163	կիթ	88
կաստարած	178	կարճամտեմ	163	կիծ	53
կաստարեմ	178	կարճատեմ	347	կիճ	310
կասու	87	կարճեմ	347	կին	29
կաստաց	343	կարճմտութիւն	163	կին առնեմ	290
կար	247	կարմիր	46	կին մարդ	290
կար (մանիկ)	248	կարօտ	248	կինք	30
կարագ	167	կաց մնաց	279	Ի կիր տանում	248
կարակն	325	կացին	211-280	Ի կիր արկանեմ	248
կարակնակերտ	326	կացուրդ	307	կիրթ	273
կարաձմեռն	252	կաւ	250	կիրճ	45-347
կարան	248	կաւառ	74	կիրք	247
կարտալ	166	կափարիչ	56	կից	307
կարտալեա	262	կափուցանեմ	56	կիցք	307
կարաս	248	կարբաւեմ	39	կիցս ընկենում	307
կարասի	248	կեանք	39	կիւս	69
կարաւանդ	276	կեղեւ	46	կլանեմ	323
կարգ	347	կեղծաւորութիւն	239	կլում	323
կարգեմ	347	կեղծեմ	239	կձանեմ	53
կարդամ	273	կեղծիք	239	կձեմ	53
կարեմ (կարացի)	247	կենդանի	180	կձիկ	307
կարեմ (կարեցի)	248	կենցաղ	317	կձիկ կամ	307
կարեւոր	248	կենցաղաւարեմ	339	կձձի	307
կարեձմեռն	252	կեչա	174	կձկեմ	307
կարթ	22	կեռաս	331	կձու	53
կարի	247	կեռասենի	331	կձուակիծ	53

Կկոց	167	Կոկ	297	Կորեակ	35
Կկոցեալ	167	Կոկեմ	297	Կորզեմ	31
Կկու	81	Կոկոզ	116	Կորիզ	80
Կզլի	211	Կոկոզարանեմ	116	Կորիւն	35
Կզկաթիմ	58	Կոկոն	80	Կործանեմ	31
Կզկզաթ լինիմ	58	Կոկորդ	205	Կորկ	133
Կզկզանք	35	Կոկորդիւս	205	Կորճ	347
Կզկզիմ	35	Կոճակ	128	Կորնչիմ	264
Կզմինար	69	Կոզ	7	Կորով	207-348
Կզպանք (աշխ.)	356	Կոզմ	6	Կորովի	207-348
Կզպեմ (աշխ.)	356	Կոզմի	6	Կորուստ	264
Կճեայ	310	Կոզոր	328	Կու	250
Կճիճ	310	Կողոպուտ	203	Կութք	88
Կճրակ	310	Կողոպանմ	203	Կուժ	264
Կճուճ	310	Կողով	328	Կուզր	178
Կմախք	69	Կսճ	310	Կուճ	310
Կնդրուկ	327	Կսճք ստից	310	Կունդ	177
Ձկնի	30	Կսճակ	310	Կուչա	48-49
Կնիք	172	Կսճկէն	310	Կուպր	167
Կնճնի	46	Կսճղ	310	Կուս	287
Կնճանամ	45	Կսճուպիմ	310	Կուսք	287
Կնճիթ (ըստ հայկա- կան ասման)	46	Կտիթասա	265	Կուտ	88
Կնճիթ	46	Կոց	250	Կուտակ	88
Կնճիթն	46	Կոյանոց	250	Կուտակեմ	88
Կնճիտն	207	Կոյս	29	Կուտեմ	88
Կնտակ	177	Կոյր	88	Կուր	35
Կնտանամ	177	Կոյր զկուրայն	36	Կուրճք	31
Կնտութիւն	177	Կոն	36	Կուրտ	49
Կնքեմ	172	Կոնաճեւ	102	Կոսիմ	38
Կշիւ	307	Կոնդակ	102	Կպիլ	226
Կշեմ	307	Կոնք	104	Կպլի	226
Կշտապինդ վայելիմ	48	Կոչտ	49	Կպնել	287
Կշտապնդութիւն	48	Կոչտ	49	Կոսան	287
Կշտանամ	49	Կոչեմ	329	Կոսեմ	287
Կոզի	167	Կոչ	38	Կոննչ	86
Կոզակ	310	Կոտակ	349	Կոնիչ	86
Կոզան	35	Կոտոչ	110	Կոնակ	287
Կոթ (ի բարզու- թեան)	353	Կոտոր	179	Կոնչեմ	86
Կոթող	353	Կոտորած	179	Կուսի	227
Կոթողիմ	353	Կոտորեմ	179	Կուսիմ	227
Կոխան	21	Մեծամեծս կոտո- րեմ	179	Կակիճ	54
Կոխեմ	21	Կոր	234	Կակճեցուցանեմ	54
Կոծ	55	Կորակոր	234	Կասկ	191
Կոծեմ	55	Կորանամ	234	Կասկարան	191
		Կորզ	49	Կասպ	219
				Կասու	87

կտեմ	57	կցորդ կենաց	307	Համարձակ	32
կտիկ	88	կցուրդ	307	Համարձակիմ	32
կտիրք	303	կցրեմ	307	Համրակ	217
կազանք	58	կբրիմ	42	Համրանամ	245
կազիմ	58	կօշեմ	329	Համրար	193
կազուցք	58	կօշիկ	149	Համրարանոց	193
կաուտ	57	կօշկազործ	149	Համրարեմ	193
կաուրք	179	կօշկակար	149	Համրարի	198
կասեմ	57			Համրարձումն	245
կարեմ	179		Հ	Համրարու	198
կարիլ (աշխ.)	179	Հագագ	218	Համրաւ	193
կարող	179	Հագածիմ	169	Համրերեմ	213
կրակ	314	Հագներդութիւն	173	Համրուրեմ	104
կրակեազ	314	Հագնի	173	Համեղ	272
կրայ	51	Հագազակ	344	Համեմ	272
կրեմ	247	Հազ	84	Համեմաա	272
կրթեմ	273	Հազամ	84	Համեմատիմ	272
կրծեմ	31	Հազար	84	Համեա	271
կրկէս	41-314	Հազար (բոյս)	84	Համեռեմ	271
կրկին	326	Հազարապեա	61	Համհարդ	236
կրկնեմ	326	Հազիւ	25	Համողեմ	104
կրկնոց	326	Հազածեմ	37	Համողկեր	35
կրկուս	248	Հալիմ	316	Համր	258
(կրկնեմ) կրկշա-		Հակ	86	Համրանամ	258
ձայն	115	Հակ	86	Հայթայթանք	135
կրկաքաղ	248	Հակիմ	86	Հայթայթիմ	135
կրկանեմ	248	Հակամէս	86	Հայելի	226
կրճատեմ	347	Հակառակ	86	Հայկ	355
կրճատութիւն	347	Հակառակիմ	86	Հայնյեմ	156
կրճեմ	31	Հող քան զ՛ազ	255	Հայս	168
կրճտեմ	31	Հողր	196	Հայր	289
կրմուղ	104	Հողորդ	317	Հայրենիք	290
կրոկոտիլ	205	Հած	85	Հայցեմ	226
կրուկ	41	Հածեմ	85	Հոն	92
կրպակ	53	Հածիմ	85	Հոնածոյ	53
կրասեր	273	Հածոյ	85	Հոնապազ	221
կրան	267	Համ	272	Հոնապազորդ	221
կրանուոր	267	Համ ('ի բարդու-		Հոնապազորդեմ	221
կրճնուորութիւն	267	թիւն)	281	Հոնդամանք	333
կրածեմ	307	Համախոհ	281	Հոնդանակ	333
կրպեմ	307	Համակ	281	Հոնդանակեմ	333
կրպտեմ	307	Համահարդ	236	Հոնդանակիմ	333
կրցեմ	307	Համայն	281	Հոնդանակիզ	333
կրիր	307	Համար	194	Հոնդիտ	124
կրկցեմ	307	Համարեմ	194	Հոնդոյն	218
կցորդ	307	Համարիմ	194	Հոնդոյց	124

Հանդիման	124	Հատու լինիմ	168	Հարկիք	130
Հանդարտեմ	263	Հատուն	168	Հարձ	212
Հանդերձ	270	Հատու ցանեմ	168	Հարուած	242
Հանդերձ (նխ.)	270	Հատա	171	Հարու օտ	172
Հանդերձապետ	270	Հատաաա	171	Հարսանիք	157
Հանդերձեմ	270	Հատաատուն	171	Հարսն	254
Հանդէպ	284	Հատաեմ	171	Հարսնա էր	157
Հանդէս	110	Հատաուած	171	Հարսու թիւն	172
Հանդիպիմ	284	Հատաոյր	171	Հարցանեմ	242
Հանդուրժեմ	263	Հատ	83	Հարցա կ	20
Հանդրին անդունդք	262	Հատանեմ	83	Հօց	168
Հանեմ	53	Հատանել գունոյ	83	Հօց տամ	168
Հանեմ	53	Հատանել դահե-		Հօղերէց	217
Հանել ողւոցն	240	կան	83-315	Հաւ	22
Հանել յաշաց	53	Հատանել գոյս	83	Հաւ (թոչուն)	22
Յոգւոց հանել	240	Հատանել զգլու իս	83	Հաւարուն	3
Հանի	92	Հատանել քնոյ	83	Հաւակ	22
Հանձար	102	Ի ծաղր հատանել	83	Հաւան	245
Հանու թ	52	Ի զեղխութիւնս		Հաւանակ	245
Հանում	53	հատանել	83	Հաւանիմ	245
Հանուր (ի բարգու-		Հատավաճառ	317	Հաւ առնեմ	22
թիւն)	44	Հատեալ	83	Հաւասար	221
Հանք	53	Հատիկ	315	Հաւասարեմ	221
Հաչիւ	168	Հատոր	82	Հաւատաի	122
Հաչուեմ	194	Հատու	83	Հաւատ	122
Հաչուիմ	194	Հատու ցանեմ	84	Հաւատամ	122
Հաջիւն	85	Հատու ցանեմ ի		Հաւատաւոր	267
Հաչաու թիւն առ-		սանեէ	84	Հաւաքեմ	91
նեմ	148	Հարած	242	Հաւեմ	22
Հաչեմ	85	Հարաւ	241	Հափափիմ	67
Հաչա	127	Հարաւունք	241	Հեզ	218
Հապճեպ	121	Հարեւանցի	308	Հեղեմ	218
Հաչեմ	85	Հարեւանցիկ	308	Հեղհնայ	218
Հաջիւն	85	Հարթ	78	Հեղ	234
Հառաչեմ	85	Հարթեմ	78	Հեթանոս	101
Հատ	168	Հարթիւում	156	Հեթեթանք	135
Հատակ	168	Հարթիւիմ	156	Հեթեթեմ	135
Հատանեմ	168	Հարիւր	241	Հեթում	188
Հատարակ	221	Հարիւրամեան	241	Հեծան	85
Հատարակած	221	Հարկ	131	Հեծանեմ	84
Հատարակեմ	221	Հարկանեմ	242-243	Հեծանոց	85
Հատարակորդ	221	Հարկա հարկանեմ	131	Հեծելութիւն	84
Հատարակ օր	221	Ի հարկի կամ	131	Հեծեմ	85
Հակ	168	Հարկաւոր	131	Հեծեմ	84
Հականամ	168	Հարկեմ	130	Հեծութիւն	84
Հատոյթ	168	Հարկիմ	130	Հեծու ցանեմ	84

Հեկեկանք	85	Ի հերուն հետէ	65	Հնազանդ	12
Հեղ	255	Հերքիմ	133	Հնար	260
Հեղզ	144	Հեւամ	32	Հնարագէտ	74
Հեղզամ	144	Հզոր	122	Հնարագիտութիւն	74
Հեղզասիրտ	144	Հէն	53	Հնարագիւտ	74
Հեղեղ	251	Հէք	145	Հնարիմ	260
Հեղեղատ	251	Հի	20	Հնարաւորիմ	260
Հեղինակ	256	Հիանամ	20	Հնձան	12
Հեղձամղձուկ	284	Հիացումն	20	Հնձեմ	12
Հեղձնում	251	Հիրար	60	Հնոց	260
Հեղոյս	283	Հիղան	76	Հնչեմ	89
Հեղում	251	Հիկէն	112	Հնչիւն	89
Հեղուսեմ	283	Հիմէն (չափ ինչ)	141	Հոգ	194
Հեճուկք	86	Հիմն	139	Հոգամ	194
Հենդն	174	Հիմն արկանիմ	139	Հոգի	194
Հենում	53	Հիմն դնեմ	139	Հոլանի	247
Հիշմոկապաշա	93	Հին	260	Հոլանիմ	247
Հիշա	171	Հինց	121	Հոլմիմ	247
Հիշտանամ	171	Հինիմ	53	Հոլով	5
Հիշտին	171	Հինիմամ	260	Հոլովիմ	5
Հեռ	187	Հիւում	53	Հոծ	244
Հեռանամ	65	Հիւրատ	101	Հոճեմ	244
Հեռի	65	Հիւրատու	101	Հոճութիւն	244
Հեստեմ	123	Հիւպէս	112	Հոդ	3
Հեստ	134	Հիրիկ	88	Հողաթափ	149
ԶՀեստ	134	Հիւանց	52	Հողամաղ	5
Հեսապտեմ	160	Հիւանդալլն	52	Հողաժաղք	5
Հեսամուտ	134	Հիւթ	110	Հողմ	6
Հեսաքքիքիք	42	Հիւղ (իրճիթ)	139	Հոմ ('ի բարդու-	
Հեսուակ	134	Հիւղ	3	թեան)	281
Հեսուակ բան	131	Հիւղէ	3	Հումանի	140
Հեսուեիմ	134	Հիւպատու	101	Հոյ	19
Հես ընդ հետ	134	Հիւս	244	Հոյակապ	34
Հեսի	131	Հիւսեմ	244	Հոյզ	224
Հեր	187	Հիւսիս	244	Հոյլ	252
Հերատուկ	178	Հիւսիքու	234	Հոպոյ	155
Հերիսայ	300	Հիւան	244	Հոպոպիք	155
Հերիւն	266	Հիւանիմ	244	Հոռի	313
Հերիք	132	Հիւր	66	Հոտոնք	244
Հերիքանամ	132	Հիւրագաւ	66	Հոտեմ	244
Հերկ	130	Հիւու	176	Հով	247
Հերկիմ	130	Հծծեմ	85	Հովանամ	247
Հերձի	137	Հմակիր	148	Հովանի	246
Հերձուած	137	Հմակերութիւն	148	Հովանի առնեմ	246
Հերձում	137	Հմուտ	73	Հովանոցանամ	246
Հերու	65	Հմաութիւն	73	Հովասուն	29 247

Հովիւ	146	Հրապարակ	189	Չանձրոյթ	322
Հովուեմ	146	Հրապոյր	223	Չգան	167
Հովուութիւն	146	Հրապուրեմ	223	Չղեմ	167
Հոս	268	Հրահաս	94	Չղձղեմ	167
Հոսիմ	268	Հրաս	313	Չղտեմ	167
Հոտոտիմ	268	Հրուէր	223	Չեզ (զեր. արակ.)	165
Հոր	193	Հրուիրեմ	223	Չեզուն	137
Հօրզան տամ	79	Հրդեհ	77	Չեակերտ	274
Հօրղեմ	79	Հրեայ	222	Չեան	64
Հուզկահար	348	Հրետրէն	222	Ի ձեան (նախզ.)	64
Հոււմ	148	Հրեմ	176	Չեանկալու	38
Հուն	260	Հրեչտակ	47	Չեա	157
Հուն գետայ	260	Հրէշ	47	Չեր (սեռ.)	65-251
Հունձք	12	Հրձուրմ	78	Չե	301
Հուպ	67	Հրոս	47	Չէթ	298
Հուսկ	315	Հրտակ	47	Չի	85
Հուսկ սպա	315	Հրտայ	313	Չիտտայ	352
Հուսկ յետայ	315	Հրումնդան	313	Չիզ	166
Հուսկ ուրեմն	315	Հրուզեն	200	Չիթենի	298
Հուր	289	Հրուչակ	221	Չիրք	66
Հպատակ	101	Հօա	82	Չիւթ	298
Հպարտ	246	Հօր (սեռ.)	289	Չիւն	304
Հպիմ	67	Հօրամոյն	52	Չիտեմ	167
Հպտանք	293-341	Հօրան	106	Չմեան	251
Հպտիմ	293-341	Հօրան լինիմ	106	Չմերուկ	252-332
Հսոզ	203	Հօրու	291	Չոզ	136
Հոչակ	85			Չոյլ	252
Հոչակեմ	85	Չ		Չօր	232
Հսկայ	309			Չօրձ	133
Հսկեմ	331	Չօզ	138	Չօրձիմ	133
Հսկումն	331	Չօզս հանեմ	138	Չու	5-277
Հսկուն	331	Չօզախոտ	297	Չօլածոյ	252
Հտպիտ	293-341	Չօխ	343	Չօկն	166
Հտպտիմ	293-341	Չօխոզ	343	Չրիւ	66
Հրազդան	219	Չօխոզակ	343	Չրձիտ	133
Հրածարիմ	156	Չօխոզեմ	343	Չրձանեմ	133
Հրածարումն	156	Չօխորզ	343	Չրջտեմ	133
Հրածեչտ	156	Չօխորզութիւն	343	Չօն	66
Հրահանոզ	161	Չօզ	136	Չօնի	66
Հրամայեմ	199	Չօզիմ	136		
Հրաման	199	Չօզիկ	138	Չ	
Հրաման պատաս-		Չօզկեմ	138		
խանւոյ	199	Չօյն	148	Չամբար	88
Հրաման առնում	199	Չանձախարիթ	252	Չեակ	42
Հրաչակերտ	274	Չանձիր	322	Չեկան	80
Հրաչք	47	Չանձրանամ	322	Չեկալար	42

Ղենջակ	207-340	Ճարակ գտանեմ	142	Ճշգրտութիւն	158
Ղուղակ	297	Ճարակեմ	142	Ճշկեմ	158
Ղօղանջեմ	329	Ճարակիմ	142	Ճշկիւ	158
Ղօղանջիւն	329	Ճարամանց	334	Ճշմարիտ	159
Ղօղեմ	297	Ճարմանց	334	Ճշմարտեմ	159
Ղօղեցուցանեմ	297	Ճարուց	101	Ճշմարտութիւն	159
Ճ		Ճարու (ի բարդութեան)	41	Ճոպան	244
Ճախին	220	Ճարտար	41	Ճուռեմ	275
Ճախնախուտ	220	Ճարտարապետ	41	Ճչեմ	91
Ճախնային	220	Ճարտուկ	98	Ճչիւն	149
Ճակածան	75	Ճգնեմ	72	Ճչուռն	149
Ճակատ	314	Ճգնիմ	72	Ճոսքացութիւն	310
Ճակատագիր	344	Ճգնութիւն	72	Ճոնչեմ	91
Ճակատաւարտ	344	Ճեղքեմ	138	Ճրագ	314
Ի ճակատ ելանեմ	344	Ճեմական	170	Ճրագալոյց	3
Ճակատ տամ	344	Ճեմարան	170	Ճօճեմ	170
Ճակնպեղ	158	Ճեմարան	170	Ճօճեմական	170
Ճան	292	Ճեմեմ	170	Մ	
Ճանեմ	292	Ճեմք	170	Մագաղաթ	69
Ճանին	220	Ճենն (աշխ.)	310	Մագիլ	211
Ճանանչ	76	Ճեններ	310	Մագլեմ	211
Ճամարտակ	275	Ճեպեմ	121	Մագլցեմ	211
Ճամարտակեմ	275	Ճեպով	97	Մազ	171
Ճամբար	129	Ճերմակ	111	Մագալուր	157
Ճայթիմ	217	Ճերմակ (աշխ.)	111	Մալաձիթենիք	298
Ճանաչեմ	76	Ճիզն	72	Մարիալ	50
Ճանապարհ	117	Ճիկ	91	Մարիեմ	50
Ճանկ	121	Ճիկ հանեմ	91	Մարխոյ	244
Ճանն	310	Ճիշտ	158-159	Մարտաղ	144
Ճաննօկէն	98	Ճիչ	91	Մարտոմ	190
Ճաչ	110	Ճիւ	310	Մարտնք	190
Ճաչակ	110	Ճիւ (աշխ.)	327	Մածանիմ	296
Ճաչակ (չափ ինչ)	110	Ճիւաղ	332	Մածնում	296
Ճաչակեմ	110	Ճիւնիանք (աշխ.)	220	Մածուն	296
Ճաչիմ	110	Ճիւնիսիմ (աշխ.)	220	Մածուցանեմ	296
Ճապաղեմ	138	Ճկոյթ	309	Մակաղեցուցանեմ	69
Ճապուռ	149	Ճղճիմ	318	Մակաղիմ	69
Ճառ	275	Ճճեկեր	309	Մակարդ	69-295
Ճառագայթ	314	Ճճի	309	Մակարդակ	295
Ճառասանք	275	Ճմլեմ	50	Մակարդոկեմ	295
Ճառատեմ	275	Ճննդուկ	310	Մակարդիմ	295
Ճառեմ	275	Ճնչեմ	90	Մակեղոն	111
Ճարակ	142-344	Ճշգրիտ	158-159	Մակոյկ	167
Ճարակաւոր	142	Ճշգրտեմ	158	Ման	153

Մահիկ	335	Մանրեմ	266	Մարմաջեկ	178
Մահիճք	324	Մաչ (աչխ.)	282	Մարմատա	178
Մահանսի	345	Մաչեմ	223	Մարմին	194
Մաղ	5	Մաչկ	97	Մարա (ամիս)	150
Մաղաս	318	Մաչկեակ	97	Մարա (դրտերազմ)	149
Մաղեմ	5	Մոսիլապաա	214	Մարաիկ	150
Մաղազմի	21	Մաստիսոդ	214	Մարանչիմ	150
Մաղգմայ	21	Մասան	359	Մաքառիմ	36
Մաղթմանք	326	Մասն	28	Մաքաւր	297
Մաղթիմ	326	Մասակ	213	Մաքատուոր	102
Մաղձ	318	Մասակախազ	19	Մաքընալ	297
Մաղմալ (աչխ.)	144	Մասաղ	190	Մեղ (զեր. տրակ.)	165
Մաճ	292	Մասանի	119	Մեթիմ	323
Մաճաուակ	296	Մասեան	347	Մելամաղձութիւն	214
Մամ	312	Մասիա	224	Մելան	144
Մամբրէ	93	Մասն	119	Մելիակ	297
Մամուլ	37-50	Մասնեմ	119	Մեծ	164
Մամուկ	312	Մասն եւ աուր		Մելին	30
Մայռ	121	լինիմ	119	Մելինեմ	30
Մայր	291	Մասնատու	119	Մելիութիւն	30
Մայր (ի, իւ)	256	Մատուան	188	Մելինեցուցանեմ	30
Մայրի (ծառ)	256	Մատուցանեմ	119	Մելլոն	348
Մայրի (մորի)	256	Մաուչիմ	119	Մելլուսանամ	30
Ման	266	Մար	359	Մելլուտացուցանեմ	30
Մանած (աչխ.)	231	Մարազ	172	Մելլուսի	30
Մանանայ	266	Մարաի	297	Մելլուտութիւն	30
Մանանեի	267	Մարզ	171	Մեհհան	347
Մանանիի	267	Մարզագետին	172	Մեհհեկան	313
Ման առնոււմ	231	Մարզարէ	258	Մեղ	225
Մանաւանդ	47	Մարզ	99	Մեղանյական	225
Մանդ	146	Մարզակ	100	Մեղանչեմ	225
Ման դամ (աչխ.)	231	Մարախոչոչ	82	Մեղեղի	115
Մանդղին	146	Մարզածաի	99	Մեղեի	114
Մանիակ	326	Մարզապուր	157	Մեղեոիկ	115
Մանեմ	230	Մարզախար	99	Մեղմիի	144
Մանիչակ	211	Մարզերզ	240	Մեղմիխանք	144
Մանկ	146	Մարեմ (աչխ.)	290	Մեղու	237
Մանկածու	47	Մարերի	313	Մեղր	237
Մանկամարդ	146	Մարզ	295	Մեղրապուզ	331
Մանկութիւն	146	Մարզեմ	295	Մեղք	225
Մանուած	231	Մարզպան	295	Մենանամ	283
Մանուածոյ	231	Մարթ	159	Մենատուն	283
Մանուկ	146	Մարի	291	Մենաւոր	283
Մանուկ մարդ	146	Մարիս	297	Մենքենայ	146
Մանր	266	Մարմանդ	334	Մենքենայեմ	146
Մանրակրիիս	248	Մարմաջ	178	Մեռանիմ	21

Մեակերի	112	Միտիմ	76	Մոյկ	149
Մեսիմ	112	Միտումն	76	Մոյր	203
Մեսազ	190	Միտ	73 264	Մտանամ	21
Մեսառան	121	Միւս	283	Մսկպետ	344
Մեր (զեր. սեռ.) 65	251	Միւս եւս	283	Մորենի	93
Մերթ	159	Միւսանգամ	283	Մորթ	97
Մերթ	65	Մլուկն	296	Մորթեմ	98
Մերթեմ	65	Միտայ (աշխ.)	213	Մորի	290
Մերկանամ	294	Միտեմ	294	Մորմոքիմ	178
Մերկատիտ	2 2	Միտեմ զերկաթ	294	Մորտ	50
Մերձ	64	Միտիմ արիչ	299	Մորտանամ	50
Մերձենամ	64	Միտիմ ար լինիմ	299	Մորտութիւն	50
Մեց	164	Միտիմ ար տամ	300	Մոցեմ	295
Մեք	165	Միտիւրճ	294	Մութ	73
Մեքենայ	146	Միտրճիմ	294	Մութն	73
Մէգ	213	Մկան	296	Մութ	213
Մէղ	114	Մկանուէք	296	Մութ (աշխ.)	294
Մէջ	112	Մկունդ	296	Մութանեմ	73
Մէտ	76	Մկրատ	104	Մութն	296
Մէց	165	Մկրտեմ	294	Մութակ	149
Մթար	74	Մզեզ	5	Մութն	266
Մթին	73	Մզեմ	294	Մութջ (աշխ.)	90
Մժեզ	296	Մզձկիմ	284	Մութ	73
Մժեի	296	Մզոն	294	Մութք	73
Մժիզ	296	Մզսի	345	Մութ եւ ել	286
Մժղակ	296	Մզոն տամ	294	Մութ	96-295
Մի	283	Մնամ	36	Մութանամ	203
Միայն	104	Մնջեմ	90	Մութի	294
Միանաղոյն	255	Մշակ	230	Մութճ	294
Մի անգամ	280	Մշտիկ	197	Մութոզ	203
Միանգամ	280	Մոզ	158	Մութտ	96
Միասանի	228	Մոլաթզենի	143	Մսեմ	90
Միեզջերու	196	Մոլաթուզ	143	Մանջեմ	90
Միզեմ	114	Մոլար	44	Մանջիւն	90
Միթէ	219	Մոլեթիկ	17	Մատեմ	90
Միճրան	201	Մոլիմ	43	Մանն	296
Միմանց	284	Մոլոչ	36	Մաննուէք	296
Միմոս	328	Մոլորիմ	43	Մոիմ	295
Մին	283	Մոլորութիւն	43	Մոխեմ (աշխ.)	284
Մինաւոր	283	Մոլութիւն	43	Մտար	295
Միշտ	225	Մոխիր	297	Մտանեմ	73
Միջակ	112	Մոխրոց	297	Մտերիմ	73
Միջին	112	Մոճիբ	297	Մտրակ	104
Միջնորդ	112	Մոզիզ	296	Մտրակեմ	104
Միջնորմ	112	Մոմ	109	Մտրուկ	104
Միս	296	Մոյգ	149	Մտրաի	269

Մրափեմ	239	Յաղթութիւն	33	Յաջողիմ	342
Մբուղ	104	Յաղկիմ	316	Յաջորդ	343
Մբեմ	295	Յաճարս	86	Յաջորդեմ	343
Մբիկեմ	294	Յաճարեմ	86	Յաջորդութիւն	343
Մբճոս	295	Յամառ	194	Յասաջ	343
Մբճոսեմ	295	Յամառեմ	194	Յասաջ (յետոյ)	343
Մբմնջեմ	90	Յամեմ	258	Յատիմ	65
Մբմունջ	90	Յամենամ	258	Յանեմ	290
Մբմամ	90	Յամբ	258	Յատում	65
Մբուբ	295	Յայ կարգամ	157	Յատակ	64
Մբլիմն	178	Յայ հուչ անեմ	157	Յատակեմ	64
Մբլիւն	178	Յայ յու անեմ	157	Յատանեմ	82
Մբիմ	295	Յայամհեռէ	134	Յատեմ	82
Մբանի	96	Յայս	134	Յատոց	83
Մբաի	96	Յայանի	134	Յատուկ	83
Մբրիկ	295	Յայրատ	312	Յար	65
Մբրկիմ	295	Յանդ	124	Յարագեմ	3
Մօտ	119	Յանդիմ	124	Յարգեմ	132
Մօրսիան	291	Յանդուցանեմ	124	Յարդոց	132
Մօրանամ	291	Յանդչիմ	124	Յարդ	168
Մօրատ	291	Յանդզնիմ	262	Յարդգոլ	102
Մօրուտ	291	Յանդզնութիւն	262	Յարեմ	65
Մօրուք	295	Յանդիման	322	Յարկ	243
Մօրանամ	291	Յանդիման անեմ	163	Յարկանեմ	243
Մօրք	291	Յանդիմանեմ	163	Յարկեմ	243
		Յանդիմանութիւն	162	Յարմարեմ	46
		Յանկաւոր	124	Յաւ	22
		Յանկաւոցանեմ	124	Յաւակնիմ	245
		Յանկաւցոլ	124	Յաւանակ	245
		Յանկչիմ	124	Յաւելուած	158
Յայ	169	Յանձնանձեմ	12	Յաւելում	158
Յայկեմ	169	Յանձն անեմ	12	Յաւէտ	220
Յալեմ	3	Յանդանեմ	12	Յախան	220
Յաղկերտ	210	Յանդանք	12	Յախանակրան	220
Յամեմ	126	Յանդուած	12	Յատիմ	308
Յամեցոցանեմ	126	Յանդութիւն	12	Յաւանեմ	308
Յարագո	28	Յանդուցանեմ	12	Յաւնում	308
Յարթ	33	Յաչտ անեմ	118	Յափշտակեմ	67
Յարթակոն	34	Յաչողեմ	85	Յափրանամ	128
Յարթանակ	34	Յաչողկատ	85	Յելուզակ	240
Յարթանասակ	33	Յապանոլ	49	Յելանակ	255
Յարթանարեմ	33	Յապանոլեմ	49	Յելլիկակ	255
Յարթանարմին	33	Յապարեմ	126	Յելլիկեմ	255
Յարթանդամ	33	Յապուեմ	158	Յելլիկուկ	255
Յարթանչուբ	33	Յաչոլ	342	Յելում	255
Յարթասիրութիւն	104	Յաչողեմ	342	Յենում	85
Յարթեմ	33				

Յեռում	65	Յորդոր	79	Յօրանամ	47
Յեռան	88	Յորդորեմ	79	Յօրինեմ	289
Յեա	134	Յորդորիչ	79		
Յեաին	134	Յորձանու ա	101	Ն	
Յեանիմ	134	Յորձանք	101	Նա' (մկ.)	147
Յեաոյ	134	Յորձաքար	101	Նազանք	77
Յեաոյք	134	Յորջորջիմ	80	Նազեմ	77
Յեաուսա	134	Յուզակ	240	Նամիշա	212
Յեսա	134	Յուզեմ	249	Նախ	16
Յեսա յեսա	134	Յույնամ	252	Նախանձ	251
Յերիւրեմ	153	Յուզարեկուորեմ	42	Նախանձիմ	251
Յերկուանամ	130	Յուզարկեմ	42	Նախարար	16
Յերկուանք	130	Յունապ	361	Նախարարու թիւն	16
Յեց	85	Յունապի	361	Նախիր	16
Յեցուցանեմ	85	Յուչ ասնեմ	298	Նահանգ	265
Յիմար	264	Յուչ լիցի	298	Նահանջ	253
Յիլատակ	298	Յուչարար	298	Նահապետ	288
Յիչիմ	298	Յուչիկ	234	Նահատակ	288
Յիչեցուցանեմ	298	Յուչկապարիկ	198	Նամիրա	46
Յիսուհ	244	Յուսթեմ	210	Նայ	71
Յզանամ	3	Յուսթի	17	Նայամէա	71
Յզեմ	42	Յուսուսթք	210	Նայիմ	71
Յզի	3	Յուսակաուր լինիմ	83	Նանիր	333
Յզկեմ	43	Յուսանաա	83	Նանրանամ	333
Յզիանամ	3	Յուսանաա ասնիմ	83	Նանրու թիւն	333
Յոզն (յոզունք)	170	Յուսանաա լինիմ	83	Ի նանիր	333
Յոզնագոյն	170	Յուսանատիմ	83	Նաչիհ	110
Յոզնական	170	Յուսանատու թիւն	83	Նապաստակ	128
Յոզնիմ	170	Յուսիկ	234	Նարգէս	195
Յոլվեմ	5	Յասակ	92	Նարդան իւղ	280
Յոխորտամ	215	Յօղ	82	Նարդա	280
Յօղոզղ	33	Յօղեմ	82	Նարտ	259
Յօղոզղեմ	33	Յօմար	156	Նար	234
Յօղն կամ	354	Յօմարիմ	156	Նաւակատիք	179
Յօյղ	240	Յանք	245	Նաւատարդ	312
Յօյլ	252	Յօչեմ	82	Նաւատորմ	355
Յօյթ	268	Յօչ յօչ	82	Նաւատորմիղ	355
Յօյս	140	Յօչասեմ	82	Նաւավար	338
Յօյր	47	Յօչուած	82	Նաւթ	109
Յօպնակ	63	Յօսեմ	308	Նաւթձեմ	78
Յօպոպ	155	Յօսնոււմ	308	Նափօրա	40
Յօսի	262	Յօսոււմ	308	Նզեմ	172
Յօվազ	110	Յօտ	82	Նեարդ	280
Յօվանակ	245	Յօտեմ	82	Նեարդապատ	280
Յրոզ	100	Յօտոց	82	Նեխ	199
Յրոզեմ	100	Յօրայ	291		

Նեխիմ	190	Նկար	338	Նորագութիւն	109
Նեղ	190	Նկարեմ	338	Նու	29-261
Նեղասիրա	164	Նկուն	124	Նուայ (անգամ)	147
Նեղասրաութիւն	163	Նկուղ	324	Նուայ (բամակ)	147
Նեղեմ	190	Նկրաբմ	144	Նուայ (եղանակ երգոց)	147
Նեղութիւն	190	Նճանդ	205	Նուպեմ	147
Նեղուց	190	Նման	234-348	Նուպ	325
Նենդ	174	Նմանեցուցա-		Նուպեմ	325
Նենդեմ	174	նեմ	234-348	Նուպեմ	325
Նեոն	20	Նմանիմ	234-348	Նուպեցուցանեմ	325
Նետ	333	Նմանութիւն	348	Նուպ	147
Նետող	333	Ննջեմ	76	Նուպիմ	147
Ներ ('ի բարդու-		Նչան	273	Նուածեմ	325
թիւն)	29	Նչանակ	273-352	Նուածումի	325
Ներ	29-261	Նչանակեմ	273-352	Նուասա	215
Ներգիւ	15	Նչանաւոր	273	Նուարդ	170
Ներգիւեմ	15	Նչանեմ	273	Նուարասն	178
Ներգործեմ	133	Նչանիլ, Նչանուիլ	273	Նուկր	170
Ներեմ	39	Նչանադրու-		Նուչ	267
Ներիլ	337	թիւն (աշխ.)	273	Նուրբ	211
Ներձակ	86	Նչան ասամ	273	Նուք	30
Ներք	338	Նչան տալ (աշխ.)	273	Նպասա	128
Ներքին	338	Նչանաուու-		Նպար	99
Ներքինի	14	թիւն (աշխ.)	273	Նպարակ	99
ի ներքս	338	Նչուակ	273	Նպարակաւոր	99
Ներքոյ	338	Նչուակեմ	273-352	Նպարակեմ	99
Նգովեալ	321	Նչի	267	Նսեմ	219
Նգովեմ	321	Նչխար	155	Նտիք	92
Նգովք	321	Նչխարեմ	155	Նրան	281
Նէր	29	Նչկանեմ	225	Նրբափողոց	272
Նժգեհ	200	Նչմար	159	Նրբեմ	211
Նժոյց	141	Նչմարանք	159	Նքիմ	324
Նժոյց 'ի ձեռն	142	Նչմարեմ	159	Նքիմ	324
Նիգ	172	Նչոլ	7	Նքոզիմ	324
Նիգակ	333	Նչոլ	7	Նքոյր	5
Նիճար	338	Նոխոզ	103	Նօթ	109
Նինջ	76	Նոխոզերդութիւն	173	Նօթի	52
Նիչ	273	Նողկամ	311	Նօթճեմ	79
Նիսամ	234	Նոճ	106	Նօտար	258
Նիրճեմ	40	Նոճի	106		
Նիւթ	234	Նոյնչատի	123		
Նիւթեմ	234	Նովանք	261	Շալակ	212
Նկան	24	Նոր	260	Շան	168
Նկանակ	24	Նորակրօնութիւն	267	Շանիմ	168
Նկասեմ	338	Նորոզ	109	Շաղ ('ի բարդու-	
Նկասիմ	214	Նորոզեմ	109	թիւն)	8

Այուրա	43	Ար	289	Ութ	208
Այոք	204	Արակ	289	Ութսուն	208
Ախ	19	Արբ	161	Ուժով	85
Ախակալ	19	Արզոն	112-218	Ուժգնապիլիկ	17
Ախերիմ	19	Արդուտայ	79	Ուլ	5
Ախ ունիմ	19	Արդեգիր	274	Ուլն	354
Ախ պահել	19	Արդեգրեմ	274	Ուլունք	354
Ազկոյզ	141	Արդեգրութիւն	274	Ուխտ	326
Ազոգումէն	203	Արդի	277	Ուխտ աղի	317
Ազոգումն	251	Արզն	277	Ուխտապրում	90
Ազորիկ	43	Արզան	76	Ուխտեմ	326
Ազորկեմ	43	Ար քն	288	Ուղիղ	43
Ազորմ	204	Արթ (սեռ.) տ.	277	Ուղեւղ	43
Ազորմիմ	204	Արթ (սեռ.) սյ	357	Ուղէչ	42
Ազորութիւն	204	Արիզ	357	Ուղի	42
Ազք	204	Արիչ	152	Ուղիղ	42
Ազքեմ	204	Արոչ	152	Ուղիղ առնեմ	42
Ազլ	342	Արոչեմ	152	Ուղիւղ	43
Ազլախոն	164	Արիէն	112	Ուղիս	182
Ազլ լինել	342	Արկար	205	Ուղիեան	43
Ազլանդամ	342	Արկորայ	205	Ուղղափառ	224
Ազլոյն	342	Արկորուտ	205	Ուղուկ	42
Ազլոյն տամ	342	Արկրամոլ	205	Ուղտ	326
Ոճ	70	Արձ	277	Ուղփ	328
Ոճիր	71	Արձաքար	101	Ումն (մասնիկ)	218
Ոմն	284	Արմ	114-237	Ումպ	128
Ոյլ (մասնիկ)	218	Արմ գարմայն	36-237	Ունայն	259-260
Ոյմ	268	Արոյայթ	22	Ունգն	24
Ոչ	70	Արոճ	277	Ունդ	170
Ոչխար	164	Արոճեմ	277	Ունիլիք	155
Ուսոգանեմ	15	Արումն	354	Ունի (մասնիկ)	115
Ուկերիչ	35	Արոնեմ	327	Ունիմ	259
Ուկի	35	Արոջ	277	Ունկն	24
Ուկր	35	Արովայն	207-348	Ունկն զնեմ	24
Ուսիս	19	Արովնետե	134	Ունկուէք	24
Ուսփ	123	Արոտամ	111	Ունչո առնեմ	90-345
Ուտ	127	Արոտումն	111	Ունչք	90
Ուտայն	92	Արպլս	112	Ունջ	90-345
Ուտայնանկ	92	Արջ	104	Ուչ	208
Ուտան	200	Արջամուս լինիմ	105	Ուչ (աչխ.)	234
Ուտանիկ	200	Արս	105	Ուչեղ	298
Ուտիկան	201	Արսան	79	Ուչիմ	298
Ուտիս	229	Արսոյ	79	Ուչկապարիկ	198
Ուտանում	127	Արփիւն	214	Ուչ (մասնիկ)	218
Ուտատուեմ	127	Արքիւնտա	214	Ուտ	17
Ուտն	360	Ու զեմ	240	Ուտենի	18

Ուսի	18	Չօփ	127	Կայ 'ի պահեօտի	236
Ուսկան	57	Չեզօք	283	Պահպանութիւն	113
Ուսճանամ	17	Չեւ	118	Պահք	112
Ուսն	18	Չեւ եւս	118	Պաղ	218
Ուսնու մ	47	Չիզջ	32	Պաղափա	146
Ուս	104	Չղջիկան	32	Պաղիմ	218
Ուսանիմ	298	Չնչին	310	Պաղպաղակ	323
Ուսուցանեմ	298	Չոգամ	230	Պաղպաջ	323
Ուսար	185	Չոր	187	Պաղպաջեմ	323
Ուտեմ	323	Չորեք ('ի բար- դութեան)	187	Պաղպաջիւն	323
Ուտիճ	323	Չորեքարեւր	241	Պանար	236-294-342
Ուտիք	209	Չորեքաստան	121	Պանարանք	293-342
Ոււր (մկ.)	47	Չորք	187	Պանարեմ	293-342
Ուրազ	14	Չու	230	Պանուճեմ	165
Ուրախ	140	Չու տանեմ	230	Պայ	199
Ուրախ լինիմ	140	Չուան	244	Պայթեմ	217
Ուրանամ	327	Չուտական	230	Պայթուցանեմ	217
Ուրար	220	Չուեմ	230	Պայիկ	199
Ուրբաթ	182	Չօքամ	230	Պայծառ	209
Ուրց	277			Պայման	39
Ուրեմն	47			Պայտառ (աշխ.)	354
Ուրեք	47			Պայքար	151
Ուրկ	214			Պան	265
Ուրկանոց	214	Պագանեմ	212	Պան (մանիկ)	265
Ուրկոս	214	Պախ	218	Պանդակ	95
Ուրուազիճ	311	Պախեցուցանեմ	203	Պանդակի	95
Ուրուազրեմ	311	Պախեմ	203	Պանդոյր	263
Ուրուազրութիւն	311	Պախիմ	203	Պանդորրութիւն	263
Ուրուակոն	310	Պախուց	208	Պանդիտութիւն	95
Ուրուապաչա	311	Պախրէ	98	Պանդուխտ	95
Ուրուկ	214	Պակաս	314	Պանիր	327
Ուրջու	277	Պակասեմ	314	Պանծամ	246
Ոք	170	Պակնու մ	203	Պաչար	293-341
Ոքոզ	93	Պակչոտ	212	Պաչարեմ	293-341
		Պակչոտիմ	212	Պաչատական	297
		Պակուցանեմ	203	Պաչաեմ	193
		Պահ	113	Պաչապան	20
		Պահակ	308	Պաչապանեմ	20
		Պահակեր	35-113	Պաչաօն	193
		Պահակ ունիմ	308	Պաչաօնեակ	193
		Պահակ վարեմ	308	Պապ	312
		Պահանգ	327	Պապակիմ	116
		Պահանջ	253	Պապանձեցուցա- նեմ	116
		Պահապան	113	Պապանձիմ	116
		Պահեմ	112-113	Պապաջեմ	146
		Լինել 'ի պահեօտի	236		
Չ (մկ.)	70				
Չամիչ	129				
Չամչեակ	129				
Չամչեղէն	129				
Չանչ	310				
Չար	187				
Չարածճի	309				
Չարիք	187				
Չարչարեմ	187				

Պապիկ	312	Պատճառք	216	Պարարտութիւն	198
Պապուկ	312	Պատճեան	216	Պարասնոց	145
Պառակ	201	Պատճէն	216	Պարասնոցիմ	145
Պառակ ('ի բարդութեան)	201	Պատճիկ	216	Պարզիւ	170
Պառակ պառակ	201	Պատմեմ	346	Պարեգոս	135
Պառակտեմ	201	Պատմու ճակ	266	Պարեխ	329
Պառաւ	281	Պատմու ճան	266	Պարեմ	292
Պառաւեմ	281	Պատմէչ	346	Պարզ (զյ.)	50
Պասեք	68	Պատշգամ	191	Պարզ	50
Պասուք	116	Պատուանդան	217	Պարէն	99
Պասքա	68	Պատուատ	322	Պարէտ	173
Պասքիմ	116	Պատուատեմ	322	Պարիկ	199
Պաս (աչխ.)	346	Պատուար	346	Պարիսոց	292-341
Պատահ	150	Պատուէր	346	Պարծ	246
Պատահար	150	Պատուէր տամ	346	Պարծոմք	246
Պատահեմ	150	Պատու իրան	346	Պարծիմ	246
Պատաղիճ	43	Պատու իրեմ	346	Պարկ	208
Պատաղիմ	43	Պատու ճան	170	Պարկիչտ	108
Պատանոց	217	Պատու ճատ	150	Պարճեմ	112-113
Պատանի	346	Պատասպարան	292-341	Պարոյր	47
Պատանք	346	Պատասպարեմ	292-341	Պարուրեմ	47
Պատառ	346	Պատարանք	271	Պարպատիմ	346
Պատառեմ	346	Պատարատ	44	Պարս	322
Պատասիրտ-		Պատարատ անեմ	44	Պարսափիկ	322
նեմ (աչխ.)	115	Պատրաստարանութիւն	44	Պարսաւեմ	206
Պատասխանի	115	Պատրեմ	271	Պարսուոր	322
Պատասխանի տամ	115	Պատրոյց	266	Պարսաքար	322
Պատաս	346	Պատրոյկ	266	Պարսաքարեմ	322
Պատատեմ	346	Պատրուակ	108	Պարսեմ	323
Պատարագ	1	Պատրու ճակ	265	Պարսիական հաւ	191
Պատարեմ	344	Պար (զյ.)	292-341	Պարս է . էր . իցէ	212
Պատարուն	344	Պար ('ի բարդութեան)	293-341	Պարսապան	212
Պատգամ	345	Պարակունեն	190	Պարտեմ	94
Պատգամարեր	63	Պարան	339	Պարտէզ	17
Պատգարակ	63	Պարանիմ	339	Պարտիմ	212
Պատեան	346	Պարանոց	340	Պարտիք	212
Պատեհ	150	Պարտագ	180	Պարտք	212
Պատեմ	114-346	Պարտպիմ	180	Պեղծ	239
Պատերազմ	150	Պարտպնեմ	145	Պետ	38-287
Պատիժ	150	Պարտպնուցեմ	180	Պերիպատիկեան	181
Պատիր	271	Պարտպորոց	180	Պերիպատանիկեան	181
Պատիր	217	Պարտք	198	Պերճ	246
Պատկեր	151	Պարտրակ	198	Պերճանամ	246
Պատճառանք	216	Պարտրեմ	198	Պերոզ *	224
Պատճառեմ	216	Պարարտ	198	Պեչատպիկ	332

Ուսի	18	Չօփ	127	Կալ 'ի պահետի	236
Ուսիան	57	Չեղօք	283	Պահպանութիւն	113
Ուսնանամ	17	Չեւ	118	Պահք	112
Ուսն	18	Չեւ եւս	118	Պաղ	218
Ուսնամ	47	Չիզջ	32	Պաղատիս	146
Ուս	104	Չիջիկան	32	Պաղիմ	218
Ուսանիմ	298	Չնչին	310	Պաղպաղակ	323
Ուսուցանեմ	298	Չոզամ	230	Պաղպաջ	323
Ուսար	185	Չոր	187	Պաղպաջեմ	323
Ուտեմ	323	Չորեք ('ի բար-		Պաղպաջիւն	323
Ուտիճ	323	դաթեան)	187	Պտճար	236-294-342
Ուտիք	209	Չորեքարեւք	241	Պտճարանք	293-342
Ուր (մկ.)	47	Չորեքատան	121	Պտճարեմ	293-342
Ուրազ	14	Չորք	187	Պտճուճեմ	165
Ուրափ	140	Չու	230	Պայ	199
Ուրախ լինիմ	140	Չու տանեմ	230	Պայթեմ	217
Ուրանամ	327	Չուան	244	Պայթուցանեմ	217
Ուրար	220	Չուասական	230	Պայիկ	199
Ուրբաթ	182	Չուեմ	230	Պայծառ	209
Ուրզ	277	Չոքամ	230	Պայման	39
Ուրեմն	47			Պայտառ (այխ.)	354
Ուրեք	47			Պայքար	151
Ուրկ	214			Պան	265
Ուրկանոց	214	Պազանեմ	212	Պան (մանիկ)	265
Ուրկոս	214	Պախ	218	Պանդակ	95
Ուրուաղիճ	311	Պախեցուցանեմ	203	Պանդակի	95
Ուրուաղրեմ	311	Պախեմ	203	Պանդոյր	263
Ուրուաղրութիւն	311	Պախիմ	203	Պանդորրութիւն	263
Ուրուական	310	Պախութ	208	Պանդխտութիւն	95
Ուրուաղպաշա	311	Պախրէ	98	Պանդուխտ	95
Ուրուկ	214	Պակաս	314	Պանիր	327
Ուրջու	277	Պակասեմ	314	Պանծամ	246
Ոք	170	Պակնում	203	Պաշար	293-341
Ոքոզ	93	Պակչոտ	212	Պաշարեմ	293-341
		Պակչոտիմ	212	Պաշատական	297
		Պակուցանեմ	203	Պաշտեմ	193
		Պահ	113	Պաշտպան	20
		Պահակ	308	Պաշտպանեմ	20
		Պահակեր	35-113	Պաշտօն	193
		Պահակ ունիմ	308	Պաշտօնեայ	193
		Պահակ վարեմ	308	Պապ	312
		Պահանգ	327	Պապակիմ	116
		Պահանջ	253	Պապանձեցուցա-	
		Պահապան	113	նեմ	116
		Պահեմ	112-113	Պապանձիմ	116
		Լինել 'ի պահետի	236	Պապաջեմ	116
Չ (մկ.)	70				
Չամիչ	129				
Չամչեայ	129				
Չամչեղէն	129				
Չանչ	310				
Չար	187				
Շարահճի	309				
Չարիք	187				
Չարչարեմ	187				

Պապիկ	312	Պատճաք	216	Պարարտութիւն	198
Պապուկ	312	Պատճեան	216	Պարաւանդ	145
Պատակ	201	Պատճէն	216	Պարաւանդիմ	145
Պատակ ('ի բարդու- թիւնն)	201	Պատճիկ	216	Պարզեւ	170
Պառակ պառակ	201	Պատմիմ	346	Պարեզօտ	135
Պառակտեմ	201	Պատմու ճակ	266	Պարեխ	329
Պառաւ	281	Պատմու ճան	266	Պարեմ	292
Պառաւեմ	281	Պատնէչ	346	Պարզ (զլ.)	50
Պասեք	68	Պատշգաւ	191	Պարզ	50
Պասուք	116	Պատուանդան	217	Պարէն	99
Պասքա	68	Պատուատ	322	Պարէտ	173
Պասքիմ	116	Պատուաստեմ	322	Պարիկ	199
Պատ (աշխ.)	346	Պատուար	346	Պարիսոյ	292 341
Պատահ	150	Պատուէր	346	Պարծ	246
Պատահար	150	Պատուէր տամ	346	Պարծանք	246
Պատահեմ	150	Պատու իրան	346	Պարծիմ	246
Պատաղիճ	43	Պատու իրեմ	346	Պարծ	208
Պատաղիմ	43	Պատու հան	170	Պարկեշտ	108
Պատանդ	217	Պատու հոտ	150	Պարհեմ	112-113
Պատանի	346	Պատուպարան	292-341	Պարչըր	47
Պատանք	346	Պատուպարեմ	292-341	Պարուրեմ	47
Պատառ	346	Պատրանք	271	Պարպաւիմ	346
Պատառեմ	346	Պատրատ	44	Պարս	322
Պատախա- նեմ (աշխ.)	115	Պատրատ առնեմ	44	Պարսաթիկ	322
Պատախանի	115	Պատրատարանու - թիւն	44	Պարսաւ	206
Պատախանի տամ	115	Պատրեմ	271	Պարսաւեմ	206
Պատաս	346	Պատրոյց	266	Պարսաւոր	322
Պատասեմ	346	Պատրոյկ	266	Պարսաքար	322
Պատարագ	1	Պատրուակ	108	Պարսաքարեմ	322
Պատարեմ	344	Պատրու ճակ	265	Պարսեմ	323
Պատարուն	344	Պար (զլ.)	292-341	Պարսիական հաւ	191
Պատգամ	345	Պար ('ի բարդու- թիւնն)	293-341	Պարտպան	212
Պատգամաբեր	63	Պարակոնան	190	Պարսեմ	94
Պատգարակ	63	Պարան	339	Պարտէզ	17
Պատեան	346	Պարանիմ	339	Պարտիմ	212
Պատեհ	150	Պարանոց	340	Պարտիք	212
Պատեմ	114-346	Պարապ	180	Պարաք	212
Պատերազմ	150	Պարապիմ	180	Պեզձ	239
Պատիմ	150	Պարապնայեմ	145	Պեա	38-287
Պատիր	271	Պարապնայեմ	145	Պերիպատիկեան	181
Պատիւ	217	Պարապոյց	180	Պերիպատեաթիկեան	181
Պատկեր	151	Պարար	198	Պերճ	246
Պատճառանք	216	Պարարակ	198	Պերճանամ	246
Պատճառեմ	216	Պարարեմ	198	Պերզ	224
		Պարարտ	198	Պեչատիկ	332

Պէս	112	Պոռոյիւն	86	Ջերանիւմ	225
Պէտ աննեմ	287	Պորտ	198	Ջերաջերմ	225
Պէտք	287	Պորտարոյծ	198	Ջերմ	225
Պժգամ	212	Պորտապարար	198	Ջերմանամ	225
Պիծակ	328-345	Պորփիւր	166	Ջերմաջերմ	225
Պի՛ն	222	Պուէտ	41	Ջիլ	44
Պիղծ	239	Պուէտիկոս	41	Ջիղ	44
Պինդ	23	Պուտնարդ	287	Ջին	24
Պիշ	298	Պուրակ	117	Ջինջ	310
Պիտակ (զյ.)	188	Պչրանք	326	Ջնեմ	24
Պիտակ (ած.)	188	Պոյգ	327	Ջնջան	310
Պիտակարար	188	Պուգեմ	327	Ջնջեմ	310
Պիտականամ	188	Պսակ	314	Ջնջոյ	310
Պիտականունու- թիւն	188	Պտկեմ	287	Ջպիր	44
Պիտակութիւն	188	Պտղաբեր	287	Ջպոր	44
Պիտամ	287	Պտոյտ	316	Ջպորեմ	44
Պիտանի	287	Պտուկ	287	Ջոկ	230
Պիտի	287	Պտուղ	287	Ջոկատ	230
Պիտոյ	287	Պտուղ բերեմ	287	Ջպլ	230
Պիրկ	17	Պտուղ տամ	287	Ջոխնամ	230
Պղակինդ	25	Պրակ	117	Ջորեակ	157
Պղակունդ	25	Պրակք	117	Ջորի	157
Պղերդ	133	Պրծանեմ	17	Ջուր	187
Պղինձ	157	Պրկեմ	17	Ջուր տամ	168
Պղծել զչարաթն	239	Պրոսխումէ	61	Ջրգող	220
Պղծեմ	239	Պրտու	97	Ջրհեղեղ	251
Պղպշակ	323	Պրտուեայ	97	Ջրճոր	193
Պղտոր	272	Պւեաէս	41	Ջրչիղջ	328
Պղտորեմ	273				
Պղտորութիւն	273				
Պճեղն	165				
Պճղնաւոր	165	Ջախեմ	342	Ռազմ	150
Պճնիւմ	165	Ջախջախ	342	Ռակայ	214
Պնակ	36	Ջախջախանք	342	Ռան	327
Պնակիտ	36	Ջախջախեմ	342	Ռանան	296
Պնդեմ	23	Ջան	314	Ռանվիրոյ	126
Պնդիւմ	23	Ջալբ	196	Ռանիկ	25
Պչնեմ	298	Ջամբ	129	Ռեախն	142
Պչնում	298	Ջամբեմ	129	Ռիշտ	252
Պողովատիկ	272	Ջալլամն	191	Ռմաքար	334
Պողոտայ	272	Ջան	76	Ռեղունք	89
Պոյան	287	Ջանամ	76	Ռոճիկ	203
Պոչիւն	86	Ջատագով	19	Ռոտամ	102
Պոնիկ	26	Ջարդիւմ	79	Ռումբ	334
Պոնկիւմ	26	Ջիւնոււմ	22		
		Ջեր	258		

Ս					
		Ստատկեմ	68	Սերմն	231
		Ստատկումն	68	Սերունդ	232
Սազ	104	Սասար	92	Սերտ	40
Սազրեմ	361	Սասեր	348	Սերտեմ	41-361
Սազած (աչխ.)	272	Սար (դագաթն)	232	Սերտիւ	41
Սազեմ (աչխ.)	272	Սարաւանդ	313	Սեւամաղձութիւն	214
Սաթ	162	Սարց (ծառ)	311	Սեւեռ	282
Սաթինիկ	233	Սարեակ	211	Սեւեռեմ	282
Սալ	18	Սարիք	232	Սեփական	282
Սալանամ	18	Սարկուսպ	311	Սէր	152
Սալաքար	18	Սարտփ	217	Սթափ	246
Սակ	314	Սարսեմ	217	Սթափիմ	246
Սակաւ	64-314	Սարտու	217	Սիզդ	97
Սակուռ	50	Սարտամ	217	Սիզոն	166
Սակո	50	Սարտնում	48-361	Սիկ	35
Սահանք	244	Սաւան	244	Սիկարեան	50
Սահիմ	244	Սաւանիմ	282	Սիկերի	153
Սահման	219	Սափոր	229-345	Սին	29
Սահմի	313	Սափրեմ	229	Սինչոր	215
Սաղարթ	311	Սափրիչ	229	Սինիզ	97
Սաղաւարտ	311	Սզաւոր	212	Սինիզիտոս	214
Սաղմ	231	Սաւէք	117	Սինձ	10
Սաղմն	231	Ստու	45	Սիսեոն	308
Սամետէք	327	Սեխ	164	Սիրելի	152
Սամի	327	Սեզան	291	Սիրեմ	152
Սալլ	18	Սեղիխ	153	Սրբա	40-264
Սալլորդ	18	Սեղմ	231	Սրեն	304
Սայր	152	Սեղմանամ	232	Սրք	234
Սայրատուր	152	Սեղմեմ	232	Սրբ	234
Սան	29	Սեղմութիւն	232	Սլանում	18
Սան	29	Սենեակ	57	Սլաք	18
Սանդ	180	Սեղ	282	Սլալ	328
Սանդալ	149	Սեղսցիայ	282	Սլալակ	328
Սանդահարեմ	180	Սեղական	282	Սլալեմ	328
Սանդարամետք	48	Սեղուհ	282	Սլաուր	305
Սանդուղք	59	Սեռ	232	Սլարանամ	305
Սանձ	10	Սեռն (ած.)	232	Սկայ	309
Սանտր	109	Սեռն (զյ.)	232	Սկաւ տակ	311
Սանտրեմ	109	Սեր	232	Սկեմ	331
Սապատ	94	Սեր (կաթին)	232	Սկեսուր	305
Սառն	232	Սերեկեալ	352	Սկզբնագոյն	315
Սասանիմ	118	Սերեմ	232	Սկզբնական	315
Սասանութիւն	118	Սերկեան	330	Սկզբնատիպ	315
Սաստ	303	Սերկեւիլ	219	Սկի	260
Սաստեմ	303	Սերմ	231	Սկիզբն	315
Սաստիկ	303	Սերմանեմ	231	Սկիւմն	314

Ակնդիկ	178	Սու ինակրթ	353	Սոնապան	170
Ակնդուկ	178	Սու լեմ	170	Ստածեմ	139
Ակու մն	331	Սու զ	137-362	Ստակ (աչխ.)	32
Ակունդ	178	Սու նկն	162	Ստամբակ	217
Ակու աեղ	216	Սու սեր	152	Ստամոքս	357
Ակումբիմ	315	Սու տ	309	Ստանամ	171
Ակումնադոյն	315	Սու տակ	113	Ստանձնեմ	12
Ակումնական	315	Սու տակապատ	113	Ստաշին	92
Ակումնատիւց	315	Ի տու ա նանեմ	309	Ստգիւ տ	75
Ազեմ	137	Սու բ	152	Ստգտանեմ	75
Ազոց	137	Սու բամ	152	Ստեղի	103
Ազոցի	137	Սու բբ	229	Ստեղծանեմ	239
Ամբակ	265	Սու բէն (յտկ. սն.)	152	Ստեղն	127
Ամբատ	265	Սու բճանդակ	113	Ստեմ	309
Անակու շտ	48	Սու բթաս	234	Ստեպղին	158
Անանիմ	29	Ստփեստ	289	Ստերիւրեմ	153
Անարք	170	Ստփեստէս	289	Ստերջ	206
Անգոյն	36	Ստփեր	289	Ստերջանամ	206
Անդիկ	180	Սպայ	112	Ստեւ	209
Անտոի	29	Սպայտակա	112	Ստէպ	16
Անունդ	29	Սպանախ	329	Ստին	228
Ափս	164	Սպանանեմ	48	Ստրպաւ	16
Ափսակ	305	Սպանոց	48	Ստրպեմ	16
Աղամ	137	Ի սպանոց վարիմ	48	Ստրքիրոն	103
Աղոթի	153	Սպանոցանոց	48	Ստրքս	103
Աղոտն	137-362	Սպանոցարամեա	48	Ստնանեմ	214
Աղոցք	299	Սպանոց	48	Ստողոցի	103
Աղլ	170	Սպանու թիւն	48	Ստաման	357
Աղնպէտ	112	Սպառ (Ի թարգմտ. թեան)	292-341	Ստայա	103
Աոյր	152	Սպառագլինու թիւն	292-341	Ստոյիկեանք	103
Աոնք	162	Սպառեմ	292-341	Ստոր	228
Աոնքանում	162	Սպառնայիք	292-341	Ստորեւ	228
Ստինձ	10	Սպառնամ	292-341	Ստորի	228
Ստակ	35	Սպառուած	292-341	Ստորին	228
Ստակամ	35	Սպառուած	292-341	Ստորոտ	228
Ստականամ	35	Սպառուած	292-341	Ստուար	309
Ստվ	321	Սպառուած	292-341	Ստուեր	309
Ստփոր	289	Ի սպառ	292-341	Ստու թիւն	309
Ստր	232	Սպառապար	112	Ստունդանեմ	24
Ստրեմ	192	Սպասեմ	113	Ստունկանեմ	24
Ստրարիմ	192	Սպարապետ	341	Ստրուկ	92
Սու զ	212	Սպիւղանի	24	Ստրջանամ	105-264
Սու զ ունիմ	212	Սպի	24	Սրածու թիւն	152
Սու զար	219	Սպիտակ	25	Սրահ	231
Սու զանեմ	299	Սպունդ	161	Սրահակ	231
Սու ին	327	Սպրցիմ	98	Սրամիտ	14

Սրանամ	152	Վահագն	327	Վանք	23-116
Սրբեմ	229	Վահան	327	Վա՛չ	38
Սրբիւ զշաբաթն	239	Վահրամ	201	Վաչի	167
Սրբիչ	229	Վաղ	160	Վաչխամողով	168
Սրբութիւն	229	Վաղակառ.որ	263	Վաչխակեր	168
Սրեմ	152	Վաղարշապատ	162	Վաչխամփոփ	168
Սրբնթաց	14	Վաղափուլ	250	Վաչխեմ	168
Սրբիկայ	50	Վաղիւ.	161	Վաչա	201
Սրբնգ	170	Ի վաղիւ անդր	161	Վաչ	201
Սրուակ	152	Վաղրնջական	160	Վաչեայ	201
Սրունք	170	Վաղրնջուց	160	Վաչէ	201
Սրակապան	306	Վաղճան	161	Վաչկատուն	168
Սրտակաթ	58	Վաղորդայն	161	Վատ (ձայն)	224
Սրամտիմ	105-264	Վաղու եւ ո	160	Վառետկ	306
Սրամտութիւն	105	Վաղվալ	161-220	Վառեմ	340
Սրանոււմ	105	Վաղվաղեմ	161-220	Վասակ	314
Սրանութիւն	105	Վաղր	263	Վասուկ	314
Սրունք	170	Վաղրաւ.որ	263	Վասն	26
Սփածանելի	126-293	Վաճառ	293-341	Վաստակ	39
Սփածանիմ	126-293	Վաճառական	293-341	Վաստակիմ	39
Սփածնոււմ	293	Վայելիմ	201	Վատ (երկչոտ)	122
Սփիւ	226	Վայելա չ	201	Վատ	122
Սփիւռ	226	Վայելք	201	Վատախրատարակ	303
Սփոփեմ	26	Վայթիմ	217	Վատեմ	122
Սփոհեմ	226	Վայր	197	Վատթար	122
Սքանչանամ	306	Ի վայր	197	Վատթարադոյն	122
Սքանչելի	306	Ընդ վայր	197	Վատթարանամ	122
Սքանչք	306	Վայրազ	263	Վատնեմ	116
Սքեմ	109	Վայրապար	112-197	Վայր	339
Սքողեմ	297	Վայրափափն	116-197	Վայրազայր	209
Սքողիմ	297	Վայրենի	197	Վարազ	174
Սօլեր	149	Վայր մի	127-197	Վարակեմ	340
Սօսի	35	Վայրի	197	Վարանեմ	339
Սօսաւիւն	35	Վայրիկ մի	127-197	Վարանիմ	340
Սօսափիւն	35	Վայրկեան	127	Վարասեմ	339-362
		Վանական	116	Վարասառու.մե	339
		Վանակն	343	Վարար	175
		Վանասառ.բ	116	Վարդիմ	263
Վազր	263	Վանդ	151	Վարդ	38
Վաթսուն	301	Վանդակ	23	Վարդապետ	271
Վախկոտ (աչխ.)	203	Վանդակալ	23	Վարդաժատ	360
Վախճան	161	Վանդեմ	23	Վարեմ	339
Վախնամ (աչխ.)	203	Վանուայ	343	Վարեմ զ'երկիր	339
Վախք	203	Վանեմ	23-116	Վարժ	271
Վակաս	314	Վանի	343	Վարժապետ	271
Վա՛հ	38	Վանկ	151	Վարժեմ	271

Վարկունիւմ	267	Վլիխար	263	Վրցով	215
Վարկեմ	263	Վլիխարի	263	Վրցովեմ	215
Վարձակ	210	Վիմակ	302	Վրէժ	150
Վարձանք	210	Վիմեմ	301	Վրէպ	223
Վարձք	210	Վիճ	335	Վրիժողորձ	150
Վարմ	340	Վիճակ	301	Վրիպակ	223
Վարչամակ	190	Վիչապ	335	Վրիպեցուցանեմ	223
Վարուժան	209	Վիչապ ձուկն	335	Վրիպիմ	223
Վարուչոյ	219	Վիչա	144		
Վարսակ	234	Վիրապ	263	§	
Վարսամ	265	Վիրամ	126		
Վարսավիրաց	126	Վիրապ	335	§	201
Վարսեմ	323	Վիրբ	125	§ (մտանիկ)	144
Վարսք	233	Վիրճ	335	Տագնապ	184
Վարտիք	108	Վկայ	301	Տագնապաւ	184
Վարք	339	Վկայեմ	301	Տագնապիմ	184
Վաւաչ	161	Վկանդեմ	195	Տաժանիմ	143
Վաւեր	282	Վհատութիւն	122	Տախտակ	318
Վաւերական	282	Վհուկ	72	Տաժեմ	139
Վեհ	348	Վհլութիւն	73	Տակ	64
Վեհերոտ	243	Վճարեմ	235	Տակաւ	64-314
Վեչատան	301	Վճիռ	235	Տակաւին	64-314
Վեր	197	Վճիռ հատանեմ	235	Տալ	311
Ի վեր	197	Վճիտ	327	Տաղաւար	311
Վերակացու	197	Վնաս	26	Տաղաւար հարկա-	
Ի վերայ	197	Վնասակար	27	նեմ	243
Վերին	197	Վշտանամ	144	Տաղաւարահարաց	
Ի վերուստ	197	Վոճմակ	73	(տօն)	243
Վերջ	161	Վոճուկ	72	Տաղաւարիմ	184
Վերտօին	197	Վոչ	88	Տաղակամ	58
Վեց	301	Վոլընտեմ (աշխ.)	339	Տաղաուկ	58
Վգրուկ	327	Վսեմ	217	Տաճատ	170
Վէպ	301	Ի վեր գամ	282	Տաճար	301
Ի վէպ գամ	301	Վստահ	123	Տաճարապետ	301
Վէժ	301	Վտակ	302	Տամ	119
Վէճ	301	Վտանգ	184	Տամայ	357
Վէմ	111	Վտանգեմ	184	Տամայի	357
Վէպ	206	Վտարանդեմ	339	Տամկանամ	49
Վէս	323	Վտարանդի	339	Տամուկ	49
Վէտ	302	Վտարանդութիւն	339	Տանիմ	118
Վէտ	302	Վտարանջեմ	339	Տանիք	119
Վէր	126	Վտարեմ	339-362	Տանձ	11
Վիտարեմ	214	Վտաւան	235	Տանջանք	183
Վիտարումն	214	Վտիտ	122	Տանջիմ	183
Վիգն	302	Վտտիմ	122	Տաչեմ	209
Վիգ	323	Վրան	145	Տաչէն	170

Տաշեղ	209	Տառախ	311	Տխրիմ	140
Տաշիղ	209	Տափարակ	361	Տնաս	168
Տաշա	38	Տափաքիթ	361	Տղայ	58
Տաչ	183	Տափեմ	361	Տղմանամ	237
Տաչարեմ	218-345	Տափոն	361	Տմարդի	99
Տաչակ	361	Տաք	155	Տնաղ (աչխ.)	333
Տաչահար	242	Տեանն (սեռ.)	257	Տնանկ	118
Տաչան	214	Տեղ	196-362	Տնկեմ	118
Տաչանակ	214	Տեղամ	196-362	Տնտես	61
Տաչանամ	183	Տեղեակ	196	Տոգորիմ	155
Տաչաստ արկանեմ	128	Տեղի	196	Տոկ	142
Տաչար	218	Տեղի տեղի	196	Տոկամ	142
Տաչիմ	183	Ի տեղիս տեղիս	196	Տոկոս	150
Տառ	284	Տենչ	183	Տոկոսիք	150
Տառապանք	129	Տենչամ	183	Տոկուն	142
Տառապիմ	129	Տենչանք	183	Տոճմ	232
Տաներս	187	Տեռ (նուրբ կտառ.)	109	Տոճմական	232
Տանեղն	187	Տեռ	109	Տող	311
Տանն	121	Տեռազերծ առնեմ	347	Տողեմ	311
Տառանորդս տամ	122	Տեռատեսութիւն	192	Տողուկ	311
Տառանիմ	118	Տեռիմ	109	Տոյժ	150
Տառասկ	38	Տեռանեմ	60	Տոչորիմ	155
Տաւրակ	259	Տեռուչ	61	Տոպրակ (աչխ.)	354
Տաք (ի բարդու- թեան)	340	Տերեւ	18	Տոռն	121
Տարաբերեմ	213	Տեւեմ	288	Տորմիղ նաւայ	355
Տարաղիր առնեմ	274	Տղրուկ	328	Տորմիմ	319
Տարազրութիւն	274	Տէղ	142	Տորտ (աչխ.)	354
Տարածանեմ	126	Տէր	257	Տուայտիմ	144
Տարածեմ	126	Տմ (մանիկ)	144	Տուար	277
Տարայ (բլ. անց. կար.)	118	Տրդրանակերտ	274	Տուարած	277
Տարաշխարհ	340	Տրգրիս	143	Տուզանիմ	151
Տարափ	129-362	Տրղք	142	Տուզանք	151
Տարափեղ	129	Տրեզերք	328	Տուժեմ	150
Տարգալ	330	Տրկ	142	Տուղա	318
Տարի	276	Տրկին	29	Տուն	118
Տարիմ	119-319	Տրղմ	237	Տունկ	118
Տարտամ	119-319	Տրտղոս	319	Տուչութիւն	51
Տարտամութիւն	319	Տրք	257	Տուր (բլ. հր.)	120
Տարր	284	Տրրան	258	Տուր եւ առ	220-287
Տարփանք	129	Տրրեմ	258	Տուփ	214
Տարփու մն	129	Տրւ	288	Տափանք	129
Տաւաղիմ	311	Տրւր	257	Տափումն	129
Տաւիղ	231	Տրւրոս	166	Տափոյ	147
Տաւուղ	231	Տրք	288	Տառն	118
		Տրմար	104	Տրամ	319
		Տրուր	140	Տրդատ	257


Տլեխ	187	Յեծ	164	Փականեմ	202
Տրէ	313	Յեղ	137	Փականք	202
Տրուղ	104	Յերեկ	124	Փակեղն	42
Տրոհ	25	Յեց	164	Փակեմ	202
Տրոհեմ	25	Յիխ	56	Փաղ	202
Տրուպ	349	Յին	85	Փաղաղեմ	333
Տրոփ	129	Յլու	157	Փաղանգ	332
Տրոփեմ	129	Յից	299	Փաղազուչ	39
Տրամազին	218	Յիւ	300	Փաղփիմ	323
Տրամիմ	183	Յնդիմ	180	Փաղփաղիմ	323
Տրանջեմ	183	Յնծամ	11-361	Փաղփիւն	323
Տրտում	183	Յնորիմ	39	Փաղփուն	323
Տրցակ	197	Յնցել	11	Փայլ	323
Տքնիմ	72	Յնցոտի	11	Փայլածու	323
Տքնութիւն	72	Յնցուղ	11-361	Փայլակն	323
Տօթ	257	Յուք	7	Փայլեմ	323
		Յորեան	166	Փայտ	86
Ց		Յուլ	5	Փայտակերտ	274
Ցած	139	Յունց	361	Փայփայեմ	106
Ցածնում	139	Յուպ	127	Փանաք	215
Ցածուն	139	Յուրտ	225	Փանաքի	215
Ցածաւջանեմ	139	Յուցանեմ	297	Փուպ	181
Ցականիմ	125	Յուց	299	Փապար	181
Ցականեցուցանեմ	125	Յոփ	174	Փապարեմ	181
Ցակն	125	Յոկակապ	208	Փառանձեմ	92
Ցամ	103	Յոկանաւ	166	Փոռաւոր	224
Ցամն	103	Յուկ	166	Փառք	224
Ցարգ	124	Յտեմ	158	Փաստ	27
Ցայեմ (աշխ.)	187	Յրեմ	66	Փաստարան	27
Ցայտեմ	187	Յրիւ	66	Փաստարանական	27
Ցան	66	Յրուեմ	39 66	Փաստարանեմ	27
Ցան եւ ցիր	66	Յրտաւար	242	Փաստարանութիւն	27
Ցանգ	11	Յցեմ	299	Փասքեմ	69
Ցանդ (մկ.)	124	Յցուիմ	299	Փասքուս	69
Ցանեմ	66	Յլունք	299	Փարազունք	224
Ցանկ (մկ.)	124	Յքի	316	Փարախ	201
Ցանկանամ	124	Յօղ	8	Փարախապետ	189
Ցանկութիւն	124	Յօղուն	136	Փարտեմ	362
Ցակոտ	139			Փարպատ	108
Ցանում	139	Փաթոյթ	346	Փարիլի	292-341
Ցաւումն	139	Փաթութեմ	346	Փարիմ	292-341
Ցաւ	277	Փախնում	202	Փափողեմ	116
Ցեկում	137	Փախիմ	202	Փափաքեմ	116
Ցեխ	56	Փակ	202	Փեզանայ	327
				Փեզենայ	327
				Փեղկ	227


Փեռեկեմ	201	Փողար , փողա-		Փքանամ	232
Փեռեկեան	201	հար	242-272	Փքին	79
Փեսայ	306	Փողեմ	272	Փքոց	232
Փեսաւէր	157	Փող հարկա-			
Փեսեմ	108	նեմ	242-272		
Փեսուր	108	Փողոց	272	Ք	
Փերեզակ	58	Փողտեմ	272	Քած	53
Փերեզիկ	58	Փողփողիմ	323	Քածաւարտ	312
Փթթիմ	87	Փոճակ	310	Քակ	33
Փթթիթ	87	Փոյթ	198	Քակեմ	33
Փիծ	344	Փոչի	67	Քակոք	33
Փիճի	47	Փոս	229	Քակտեմ	33
Փիւնիկ	166	Փոր (թռչուն)	227	Քահանայ	323
Փլատակ	250	Փոր (ձուկն)	228	Քաղ	247
Փլուզանեմ	250	Փոր (էլ.)	220	Քաղաք	162
Փլչիմ	250	Փոր (ած.)	227	Քաղաքավարի	339
Փխրեմ	67	Փորածոյ	227	Քաղրան	333
Փծանք	344	Փորանկեալ	46	Քաղղեայ	353
Փծաթիւն	344	Փորեմ	227	Քաղղէու թիւն	353
Փծուն	344	Փորձ	234	Քաղեմ	33
Փղձկիմ	284	Փորձեմ	234	Քաղթնատ	190
Փչարիպան	20	Փորձու թիւն	234	Քաղթնատու թիւն	190
Փչրանք	67	Փորտամ	111	Քաղիթիմ	125
Փչրեմ	67	Փու թամ	198	Քաղոց	313
Փոթարիկ	82	Փուճ (աշխ.)	235	Քաղց	318
Փոթուած	84	Փունջ	230	Քաղցու	318
Փոթոթ	84	Փուչ	67	Քաղցր	318
Փոթոթանամ	84	Փուչարիպան	20	Քամահեմ	279
Փոխ	272	Փուան	189	Քամեմ	279
Փոխան	272	Փուտ	87	Քայլ (չափ)	207
Փոխանակ	272	Փուք	232	Քայլեմ (աշխ.)	207
Փոխանակեմ	272	Փուք (աշխ.)	233	Քայլ	250
Փոխ անուամ	272	Փոքր	67-360	Քայքայեմ	279
Փոխատու	272	Փոքրեմ	67	Քան	123
Փոխատու	272	Փչեմ	232	Քանակ	123
Փոխարէն	272	Փանգամ	89	Քանասարիկ	330
Փոխարինեմ	272	Փանչեմ	89	Քանդ	195
Փոխեմ	272	Փոխեմ	284	Քանդակ	195
Փոխինդ	188	Փանեմ	87	Քանդակեմ	195
Փոխարդի	151	Փրձանեմ	17	Քանդեմ	195
Փոխ ամամ	272	Փրկեմ	17	Քանդուկ	195
Փոկ (ծովու սրիթ)	249	Փրկուր	166	Քանդումն	195
Փոկ	249	Փրկիրիմ	166	Քանի	123
Փող (սասակ)	272	Փրկիրերախ	22	Քանիցս	123
Փող	272	Փրկիրեցուցանեմ	166	Քանիտն	123
Փող (պողպալ)	272	Փքամ	232	Քանոն	124

Քանուն	124	Քեցեմ	307	Քսակ	354
Քանցեմ	21	Քեւ (դեր. գործ.)	165	Քսան	354
Քաչեմ (աշխ.)	156	Քէն	328	Քսեմ	69
Քաջ	309	Քէշ	174	Քսիք	69
Վաղ քաջ ընդ ա-		Քէշակարկատ	174	Քսու	69
նաւօտն	309	Քթթել ական	55	Քսութիւն	69
Քառ	96	Քթթ	55-345	Քսամերիմ	49
Քառասուն	96	Քիլ	207	Քրայ	219
Քառորդ	96	Քիմք	145-282	Քրէական	219
Քառամանեակ	250	Քինամ	328	Քրիմնջեմ	90
Քառակ	191	Քիշ (աշխ.)	234	Քրիմնջիւն	90
Քար	96	Քիշ քիշ (աշխ.)	234	Քրմանոյշ	261
Քարադր	94	Քիսա	49	Քրքիլ	116
Քարածայռ	117	Քիրտն	320	Քրքուրիմ	42
Քարանձառ	125	Քրանիմ	320	Քրքոււմ	110
Քարբ	105	Քրանութիւն	320	Քրջլեմ	116
Քարիբդ	262	Ընդ քիտոն մտա-		Քրքրանք	42
Քարիւբդ	262	նեմ	320	Քրքրեմ	42
Քարծ	347	Քիւ	300	Քրքրեմ	42
Քարչեմ	156	Քծիւք	53	Քրքրութիւն	42
Քարոզ	80	Քծնիմ	53	Քրուրիմ	300
Քարոզեմ	80	Քծուար	312	Քոյ	297
Քարուակ	270	Քդամիդ	220	Քօշ	264
Քարուակմոք	250	Քձքձեմ	342		
Քարուակ կամ	250	Քնար	170		
Քարուակութիւն	250	Քնարանար	242		
Քարտ	273	Քնար հարկանեմ	242	Օգն	75
Քարտէզ	273	Ի քնին	72	Օգնեմ	75
Քարտէս	273	Քննեմ	72	Օգուա	75
Քարդ	347	Քշեմ	156	Օգտիմ	75
Քարցախ	318	Քող	297	Օդ	81
Քաղեայ	353	Քոյր	35	Օդիք	82
Քաղէութիւն	353	Քոս	35	Օդոյի	81
Քաւեմ	300	Քով (աշխ.)	300	Օդք	82
Ք սքար	348	Քուհայ	300	Օթ	275
Քնդի	42	Քուզ	247	Օթեվանք	116
Քննի	29-261	Քուն	72	Օթեւան	275
Քերական	274	Ի քուն երթամ	72	Օթոց	275
Քերականն	274	Ի քուն լինեմ	72	Օժանդակ	75
Քերեմ	65	Քունեմ	72	Օժընդակ	75
Քերթեմ	65-274	Քուռակ	226	Օժիտ	249
Քերթող	274	Քուրայ	219	Օժտեմ	249
Քերթուած	274	Քուրձ	140	Օժանեմ	70
Քերթոււմ	347	Քուրմ	123	Օժուլի	70
Քերքեմ	41	Քուք	249	Օձ	71
Քեց	307	Քուքամ	249	Օձիք	249

Ջօճիս պատաստեմ	249	Օչ	38	Օր գործոյ	132
Օձակեմ	249	Օչարակ	89	Օրէն	288
Օղ	43	Օչին	188	Օրէն (ճանիկ)	289
Օղակ	43	Օչինդր	109	Օրինակ	289
Օղամանեակ	326	Օտար	118-340	Օրիորդ	212
Օղի	194	Օտարանամ	340	Օրհաս	93
Օձան	75	Օտարատեուչ	61	Օրհասական	93
Օձառ	71	Օտարտի	258	Օրհնութիւն	289
Օն	47	Օտարութիւն	340	Օցտեմ	249
Օն անդր	47	Օր	288		







Ինն հինգերորդ հատոր

Մեղանկարչական և արվեստագիտական թանգարանի հրատարակած

